




ՓՈՐՁԵԱԿԵՆ

ԲԱՌԱՋԱՇՈՒՐԱՐԱ

Կ - Ա - Ա

Գ Տ Զ Ի Գ Ա



✓

የኢትዮጵያ ሪፐብሊክ


4 G. W.

Ճամա առ Պ Օդերեսիսկիթը Անոնիթէ ԱՄԲ
Եհ ՔիՄիԱՑԱՎ

ԱՐԴՅՈՒՆՈՒԹԵՑ

Հ. ԲԱՐՍԵՂ Վ. ՆՈՒՐԻՑԱՆԵԱՆ

፩፻፭፻፭ . በተቋማሪ



q b k v u

Ա Խ Ի Թ Ա Բ Ե Ա Ն Յ Տ Վ Ա Ր Ե Ա Ն Յ

1856 0-812

A 14530

R
488



ՅԱՌԱԶԱԲԱՆ

Տասնուշրոս տարի է որ ազգերնիս Համառօտ բնացիսութեան՝ մը բազմատեսակ օգուանեները կը վայելէ. Եւ նոյն բնագիտութիւնը հիմա իր վախճանին հասած շքով պատկուած տեսանք եւ իր վերջին ձեռքերը կամ օրինակները վինասուելու ատեն համոզուեցանք որ իր ծառայութիւնը անմաշական է եղեր եւ նոյն մատենին հեղինակը իր քրտինքը երախսագէտ պալարտ ակօսներու մէջ թափեր է. բայց ասկէ յառաջ արդէն համոզուած էինք որ ազգային յառաջադիմութեան աշխարհքը այնպիսի ասպրներէ կազմուած է՝ որոնց մէկուն միայն գոյութիւն կամ ներկայութեան պակսութիւնը՝ բոլոր կազմածը կ'ոչընչացընէ կամ կը խախտէ. եւ աս անտեսօրինելի տարրներէն մէկն ալ բնագիտութիւնը կամ Գիրզիկան գիտէինք : Վիայն այսչափ չէ. թէպէտ ուսումնական աշխարհքին բոլոր տարրներն ալ քաղաքակրթութեան մշտնջենաւոր տածիչներն ու յառաջացուցիչներն են, բայց բնագիտութեան՝ քաղաքակրթութեան վրայ ունեցած ազգեցութիւնը այնչափ խորունկ ու տարրեր է՝ որչափ հին աշխարհքը նորէն հեռու ու տարրեր է: Ասոր ամէն մարդ բնականապէս կը համոզուին երբոր կը տեսնէ որ բնագիտութիւնը իր լուսարեր կազերովը գիշերը ցորեկի կը դարձընէ, իր անհամար մեքենաներովը միլիոնաւորներուն հետաքրքրութիւնը կը լեցընէ, անոնց առջին օրբառօրեայ ծովածաւալ պիսակագոյն փափիրուներ բանալով եւ մարդկան տարեկան ու դարսկան ձեռնավաստակները օրական վայրիկենական խաղալիքներու-

1 Համառօտ բնական գիտութեան վարդաթիւնեան, ի Միմիթ. ու թթ. թիւն. յօրինեաց Հ. Վատիթէսս տէն. ի Ալեքնաս, 1842:

դարձընելով՝ դարձեալ երբոր կը տեսնէ թէ բնագիտութեամբ իր յամբաքայլ ուղտերը եւ հողմախաղ լաստերը սրավար շոգեկառաց ու արագաժեւ շոգենաւաց փոխուած են. նոյնպէս երբ կը դիտէ թէ բնագիտութիւնը ելեկտրական թելերով՝ անոր երկարատեւ տաժանելի համբերութեան վիճակը բազէական ակնթարթի մը դարձուցեր է, եւ դարձեալ երբոր կ'իմանայ որ ժամերով պատկերահանի մը աչքերէն կապուելու տեղ՝ վայրկենական հայեցուածով մը բանը կը լմբնցընէ, եւ ասոնց նման հազարումէկ բան։ Բաածներնուս հայազգի միտքն ալ համոզուած է, եւ անոր համար ալ վերոյիշեալ աշխատութիւնը մեծ ծարաւով ընդգրկեց եւ բարեգուշակ ծարաւով մ'ալ մնաց։

Յայանի է որ աս ծարաւին դարձեալ առջին առնելու զողը՝ մեծագոյն ու յարմարագոյն պատրաստութիւններով պէտք էր դիմաւորել։ Եհաւասիկ Գաղղիացւոց, Ընդզիացւոց, Վերմանացւոց գանձերը առջեւնիս բաց. մէկը հանձարեղ զիւտերով, մէկալը հարուստ մթերով, երբորգը խոհեմ կարգերով՝ մեզի միայն միջնորդութեան աշխատանքը կը թողուին, որն որ աս անդամ շատ երեսներ ունենալով՝ շատերուն անձանօթ չէ որ հոս երկու թեւով շարժող ազգասէր սրտի մը հարկաւորութիւն կար՝ որ կարող քը լսար մէկ ընդզիմութենմէն անցնելու ատեն մէկալին առջին չկենալ։ Բայց մեր ազգին՝ շատ անշահասէր ինքնանուեր եւ միանդամայն զիւցագնական սրտերու հանդիսած ըլլալը եւ անոնց հսկայական ու յաւիտենական արդիւնքները վայելելը տեսնելով չենք կրնար զմեղ այնպիսի սրտերու հետ համեմատել, հասկա միայն անոնց նմանին ու հետեւիլը ինչպէս շատերուն նոյնպէս ալ մեզի ներկայ ջանից ապագայ նպատակն է եւ պէտք է որ ըլլայ։

Աս հոգւով առաջնեկայ աշխատանքիս մէջ բանի մը չխնայեցինք՝ որպէս զե կարող ըլլանք հայ հասարակութեան բաղձանքին պատասխանել։ Եմէն բանէն յառաջ անորնելքին կատարելութեանը միտ դրինք . մէկ կողմանէ ջանալու ատեն որ գուրս բան չժողովունք . մէկալ կողմանէ երկոյնաձիգ ընդարձակութենէ ալ փախանք . դարձեալ կատարելութեան մաս մը սեպեցինք չափաւոր ՚Քիմիան կամ Շնալուծութիւնը եւ համառօտ Օդերեւութարանութիւնը բնագիտութեան հետ հիւսելը , որոնք արգէն բնականապէս իլարու հետ գիրկընդիառն են . նոյնպէս գլքին կատարելութեանը համար երեւելի բնագրէաներուն անունը , ատենը , տեղն ու որպիսութիւնը կամ բնագրին մէջ կամ ծանօթութիւններով խմացուցինք , եւ նոյնպէս երեւելի գիւտերու համառօտ պատմութիւնն ալ դրինք . ասոնց մով ընթերցողք բնագիտութեան պատմութեանն ալ ըստ մասին տեղեկութիւն մը կունենան , ասկէ զատ ջանացինք որ որչափ կարելի է նէ միշտ շատ երեւոյթ յառաջ բերենք եւ ամէն բանին դործնական օգուտներն ալ մէկտեղ յիշենք . վերջապէս կատարեալ Դասագրքի մը պահանջածները կը յուսանք որ կատարեցինք : Երկրորդ՝ որչափ որ կարելի է նէ լուսաւոր գրելու փոյթ տարինք եւ աւելի կրկնարան ըլլալու զեցինք քան թէ համառօտախօս խրթնարան , անոր համար պահպանիները , նաև անելը , այսէնոնները , իտեւը յաճախ գործածեցինք . (բայց ասով չենք ուզեր համոզցընել որ ընթերցողք վեպ կամ բուման մը կարդալու պէս՝ ասոր վրայէն ալ գիւրութեամբ կը սահին կ'անցնին . գիւտութիւնը երբեք չեկրնաք բնութեան վրայ մնալով բնութեան հետ խառնուիլ): Դարձեալ փորձով համոզուելով որ բնագիտութեան մը անանօրիննելի եղանա-

կաւ հարկաւոր եղած պատկերները՝ մեծ լուսուորութիւն ու զիւրութիւն կը պատճառաւն ընթերցողաց՝ թէ որ զրբին մեջ բնազրին հետ տպուին, ծախքի ու աշխատանքի չփնացելով այսպէս տպեցինք եւ որչափ որ կարելի է նէ յաճախս պատկեր զործածեցինք : Վարձեալ ուզելով որ աս զիւրս շատերուն՝ մանաւանդ ամենուն ալ յարմարին ան մասերը որոնք այնչափ էական չեմն կամ պարզ տեսական էին ու մաթեմադիզայի նախածանօթութիւն կը պահանջեմն, բնազրին զրեն առելի պղտի զրով տպեցինք, որպէս զի ուզողը կարենաց նոյները զանց առնել կամ զանց առնել տալ՝ առանց զիսութեան ամբողջութեան վիսաս մը հանենըու : Ասկէ զատ ընթերցողաց օգտին՝ մանաւանդ դաղղիերէնաղէտ ընթերցողաց զիւրութեան համար՝ ամեն ուսումնական անուանց առջեւ դաղղիերէններն ալ առելցուցինք եւ առել առջ հայերէն բառերու առջին տաճկերէններն ալ զրինք : Կայնապէս զրբին վերջը բնազիտական անուանց բառզիլը մ'ալ առելցուցինք դաղղիերէն նշանակութեամբ եւ ամեն մեկ բառին առջին զրբին մեջ գտնուած երեսին թիւն ալ զրինք, որ մէկը ինչ բնազիտական նիսթի վրայ տեղեկութիւն ունենալ կ'ուզէ նէ՝ զիւրութեամբ դանեւ : Կորաշէն բառերն ալ՝ բառ կարի ուսումնական ճշգութեամբ եւ ազատ դաղախարներով շինելը օդտակար սեպեցինք, միշտ ուրիշ ճաշակները յարգելով եւ ժամանակին թեւերուն վրայ շատ բան յանձնելով :

Տարակցու չկայ որ աս աշխատանքիս արժեքը իր աղբիւրներէն պիտի չափուի. անոր համար նոյները ընթերցողաց առջին զնենը չենք դանդաղիր : Ինազիտութեան համար մեզի ծառացեցին դաղղիացի հեղինակներէն՝ Պիոյ, Վասկոյ, Փուլիլ, Պերլիլ, Քանոյ եւ

այլն. զերմանացի հեղինակներէն՝ Միւլէր, Պատմկարթ-ներ, Եթեթինկսհաւգէն, Պրանտ, Այլբնլոր, Հեմութ-կամ Գիշէր, Ֆառներ, Վառնցէք, եւ այլն. խակ Վի-միայի մէջ՝ Ապէհրմ, Խենար, Շխոալէր, Շլապէր-կէր, Կոթլիս, եւ այլն:

Այսոյ որ այսափի եւ այսպիսի երեւելի առաջնորդ-ներու առատութեամբ արդեօք կըցանք այսպիսի զի-տութիւն մը ըստ մասին արեւմուտքէն արեւելք փո-խաղբելու ատեն անվիշտ ընթանալ: Աս հարցման ա-մէն հասարակութեան խօսող սնէձանց պէս կրնայ հեղինակը “ֆանացի”, պատասխանել. բայց իր զիտա-կցութիւնը աս ալ կը ցուցինք թէ ինչպէս որ իր զրիւը իր առջի շարժման մէջ զինքը քրանցուց նէ, նոյնպէս ալ իր ճակատը առջի անդամ հասարա-կութեան առջին ելլելու ատեն զուցէ առանց կարմրո-նալու շիմնար. բայց անտարակոյս հասարակութեան ա-նուշ նայու ածքը ինչպէս նաև իր ծարաւի ունկնդրու-թիւնը զինքը քաջալերեալ կը պահէ: Հիմակու հիմն մեզի բաւական է՝ որ մեր ազգը սիրեցինք եւ Բարձրե-լոյն փառքը վիճառեցինք:

ՑԱՆԿ ՆԻՒԹՈՅ

ՆԵՐԱԾՈՒԹԻՒՆ

Մարդու բնութիւն	1	Բնագիտութեան սահմանը	3
Բնութեան տեղեակը ըլլալու միջնորդներ	2	Զօրութիւններ	4
Մարմն, բնութիւն, Զօրութիւն, Զննութիւն, Փորձ	2	Բնութեան օրէնք, Ենթադրութիւնը	5
Բնական գիտութեան մասունքներ	2	Բնագիտութեան գործիք	6
	2	Բնագիտութեան օգուանները	6
	2	Բնագիտութեան բաժանումը	7

Հ Ա Տ Ե Ւ Թ Ի Ւ Ն

ՄԱՐՄՆԱՑ ՎՐԱՅ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ

ԳԼՈՒԽԻ Ա. — Մ-ր Հ-շ Հ-դ Հ-ն Հ-մ Հ-ց :

Մարմնոց ամենէն էական յատկութիւնները	9	Տարածականութիւն	14
Տարածութիւն, Չեւ, Ծառալ	9	Ճնշականութիւն	15
Ընդդիմահարութիւն	11	Ծակառութիւն	15
Մարմնոց ուրիշ յատկութիւնները	12	Ծանրութիւն	16
Ընդործութիւն	12	Զգացութիւն	17
Բաժանականութիւն	12	Կշիռ	18

ԳԼՈՒԽԻ Բ. — Մ-ր Հ-շ Դ-ր Հ-ն Հ-մ Հ-ց :

Ա. Մարմնոց տրամադր տառակարգ իւմբ կամ՝ կուտակութեան զինուիք :

Կուտակութեան վիճակ, պինդ մարմիններ	20	Եարում, Կցում	23
Հեղուկ մարմիններ	21	Դիմացկունութիւն	24
Կուտակութեան վիճակին պատճառը	21	Բիւրեզացում	26
Վանդութիւններ	22	Բիւրեզարութիւն	27
Քերման թեան ու ջերման թեան նմանութիւնը	22	Բիւրեզներուն կարգաւորեալ բաժանումները	33
Քերման թեամբ վաղազութեան մեջնութիւնը	23	Բիւրեզներուն յատկութիւնները	33

Բ. Մարմնոց մերիմ կամ՝ բիւրեց տառակարգ իւմբ :

Քիմիական բաղադրութիւն	34	Բորակածին	51
Քիմիական խնամութիւն	35	Ածխածին	57
Լուծում	35	Պոր	58
Լուծման օրէնքները	36	Սիլիկան	58
Քիմիական վերածութիւն	36	Ծծումը	58
Քիմիական առարներ	37	Սէլէն	60
Տարրներուն թիւնու անունները	37	Լուսակիր	60
Քիմիական բաղադրութեանց ուրենքներ	39	Քլոր	62
Քիմիական համազօրը	41	Պիրում	64
Քիմիական բաղադրութեանց անուններ	42	Լոստ	64
Տարրներուն բաժանումը	43	Ֆլուոր	65
1. Մ-ր Հ-շ Դ-ր Հ-ն Հ-մ Հ-ց		Կալիոն	66
Թթուածին	43	Կաղրիօն	67
Ֆրամին	49	Կրածին	68

L E S U R E .

ՄԱՐՄԱՐԻ ՀԵՏՈՎԵՐԻԿԸՆԹՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ

ԳԼՈՒԽ Ա. — Հայոց ժողովութեան մասին հիմք:

Զօրութիւններն ու իրենց մա-	շտուկըները	118	Համարակի	136
Զօրութեանց արդիւնաբաները		119	Էնագոն	139
Մէքենայ		123	Համասարակիլուս-	
Ծուռ. երես.		123	թիւններ	141
Պատուակ		125	Կըռարդ	143
Սեպ.		126	Մարմնոց մասանցը հաւասա-	
Լծակ		127	րակլուսթիւնը	144

ԳԼՈՒԽ Բ. — Ծ-ՀԻՒ Հ-ՀԵՐԵՎԱՆ Հ-ՀԵՐԵՎԱՆ

Զրակալուռութեանսահմանը	Դո-	մրայ եւ իրենց ներքի կողմը բ-
բէլիներուն յատկութիւնը ու		րած ձնչումը
իրենց հաւասար ճնշման սկիզբը	145	150
Ծորելիներուն հաւասարա-		Հազորդակից ամսններ
կշռութիւնը	148	152
Ծորելիներուն ամսնին յատկ-		Արքիմեդեան սկիզբ
կին գոյս ըրած ճնշումը	149	153
Ծորելիներուն ամսնին կողմն		Տեսականութիւն
		157
		Կշռումնեան անօստրաչափ
		157
		Աստիճանաւոր անօստրաչափ
		159
		Մազականութիւն
		162

Դրաբեկիներուն կցումը	164	Դրաբեկիներուն հնչյալինաթիւ	164
Կարունակում	164	Կը	166
ԳԼՈՒԽ Գ. — Տարածուած հեղանիկունն ու վահանական լուսաթիւն			
ՄՇՆԿՈՐԻՐԱԿԱԿԱՆ օդ	166	Օգանակ	178
Տարածական հեղանիկունն ու վահանական լուսաթիւն	167	Օդի հնչյարան	184
Տարածական հեղանիկունն համապալլում թիւնը	168	Հերանեան զնոգակ	185
Դրաբեկանի առաջական լուսաթիւն	169	Հրշէլ	185
Մարիունափ	172	Հերանեան ապրիոր	186
Օդին հնչմանը համարութիւն	175	Առանձդպական հեղանիկունն հնչումը լափել	187
Քրունափ	175	Տարածական հեղանիկունն անկարութիւնը	187
Արդիունափ	177	Արդիունափ	189
Արդիունափ խողովակներ	177	Եթունն ու դրաբեկան	190

Հ Ա Ց Է Ֆ Գ.

ՄԱՐՄԵԱՅ ԸՆՐԺՄԵՆՔ ԿԱՄ ԸՆՐԺՄԵԱՅԻԹԵԱՅ ՎՐԱՅ

ԳԼՈՒԽ Ա. — Հասպատակ նարթաշ լուրիսաւը :

Ծարժութեան իր անկանիքը	194	Ճանում ու ճանանկ	205
Միակերպ շարժում ու արագութիւն	195	Ճանանկակի օրէնքները	206
Միակերպ ձևուց շարժում	195	Բազարքաւ ճանանկ	209
Կարիքուոյ ծառա երեսն ու Սնկանան մերենոյ	197	Ճանանկակի զորածութիւնները	210
Կետազական շարժում	200	Ծարժի զարութեանց ազգելու	212
Կենցրանական շարժում	201	Ծարժի զարդերեր	214

ԳԼՈՒԽ Բ. — Քառարիւթիւն ու Օդալորէանիւն :

Քառարիւթիւն առանձնն ու թրաբելիքն առանձնն ու թրաբելիքն	216	Ինկոզ քայլ պատմանամ շարժաւը	221
Արաւուանամ քոզն բազմաթիւնը	218	Առանձնական հեղանիկունն շարժման օրէնքները	222
Խողովակներուն ազգեցնութիւնը	218	Փորոշներ	222
Խողովակներուն կրած հնչումը	219	Առանձնական հեղանիկունն կազմեան ճշշումը	223
Արաւուանամ պատմանամ շարժաւը	220		

Հ Ա Ց Է Ֆ Գ.

ԼՈՒՐՄԵԱՅԻԹԵԱՅ ԿԱՄ ԶԲՑԵԱՅ ՎՐԱՅ

ԳԼՈՒԽ Ա. — Կահավոյն լուրիսան տրենաներն ու յանի և լուրիսը :

Ճանակն շարժում	225	Զայնին յառաջնախուն մեկնութիւնը	235
Քրոյ ալիքներ	227	Զայնին առարերան թիւները	237
Չուանի կամ լարի ալիքներ	230	Զայնին արագութիւնը	238
Չայնին սպոյն մեջ յառաջնախուն	234	Զայնին ցալցաւթեան արձակունքը	240

ԳԼՈՒԽ Բ. — Երակացան յանի քահան տրենաները :

Գոց փազերուն կամ խողովակներուն մեջ կեցոյ ալիքները	232	Գուստավաներուն եւ չերտերուն ճանումը	252
Բաց փազեր	235	Լեզուակառուոր փազեր	253
Երակ լատան ձայներ	236	Հաստատուն ու հեղանիկունն մեջ ճանումն հազարդութիւնը	253
Զայնին թագան թիւները	239		
Լորտամ լորերուն ճանումները	251		

5 E S E D B

ՏԵՐԱՊԵԴԻ ԹԵՐԱՊԵԴԻ ԿՐՈՆ ԼՈՒՍԱՑ ՎՐԱԾ

Հաւաց ազգեցոթիւններն . . .	263
սրբակոթիւնները	265

ԳՏԱՐԵԼԻ ԲՆԱԿԱՎՈՐ ՀԱՅՈՒԹՅՈՒՆ

Հանաց ցոլացումը շիտակ երեսի մը գոյս	267	Գողաւոր հայլիներուն պատկեր- ները	276
Լուսաբանական գործիքներ	270	Կորնելիարդ հայլիներ	278
Կար հայլիներուն ցոլացընելք	272	Ախզագիձ	279
Գողաւոր հայլիներ	272		

9:10 AM 9/1 - 1 sec. 84% r.p.

Բնակչութեան որեւէսքը	279	Առաջապահնեցը	288
Ազգային ծննդը	282	Առաջապահնեց կազմուն պատմեց-	
Առաջապահնեցը	285	նեցը	289

• 100% 2: = 100% 1: + 100% 2: + 100% 3: + 100% 4:

Արեւանկարին բազողը թիւնը	291	Լուսոյ բեկանելիութիւն թիւնը	...
Լայցուցիւ գոյներ ու բնական պահեր	295	ցրումը	297
		Ռեզունականութիւնն	298

Պարզ աշխարհը	300	Ենթակայական գոյներ	308
Զանազան հետաւորութիւննեց մէջ որոշ տեսնել	302	Տեսութանական գործիքներ. Լու- սաւորութիւնների սենեակներ	312
Արոյ տեսութիւննեց հետաւորու- թիւնը	303	Պարզ մանրագետ	313
Էջ քի՞ն ու առարկաներուն մէջի յարարերութիւնը	305	Բազգագրեալ մանրագետ	315
Երկու աշխարհ տեսնելու կերպը . .	306	Մըեւական մանրագետ	317
Լուսոց ազդեցութիւննեց տեսազո- թիւնը	308	Տրամատառական հետապետեր	318
		Հնագիտական հետապետեր	321

Հաւայ կութեան վրայի երկու	թէկրում՝	327
կործիքները	նարուկ թիթէ զներու պղնձը	330
Հաւայ հօմման ալիքները	Լաւայ սիւեռական թիթնը	331
ընդածութիւն	Կոկին սիւեռմ՝	335

ԳԼՈՒԽԻ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԱՆԱԳՐԻ

Եպայլ մերութեան ու բազուցեալ. Լուսաբառթիւն 339

S E P T E M B E R

Երկնից գոյներ	342	Թափառական լցոներ	346
Օգապատկերներ	342	Ալանցեալ ասպզներու Հրապըն-	
Դրիմաններ	343	դակներ	347
Լուսարակութեալ Առարի	345	Զոդիակոսի լցոն	347

200809

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԻՆԻ ԳՐԱՄ

ԳԼՈՒԽ Ա. — ՔԵՐԱՎԻՆ-Ի Տարթոց ուղղականիւշ		
Քերման, թիւն	349	
Քերմանափ	349	
Հասառական մարտիոց տարթ ծովիւր	353	
	լորանարգական տարթում	357
	Ծովային էրուն տարթում	357
	Կազերսան տարթում	358

զԼՈՒՅՆ Բ. — ԱՐԵՔԻԿ ՀԱՎԱՏԵՐՆԵՐՆ ՀԵՖԵԼԻՆ ԽԵՆՏԵՐՆԵՐՆ :

Հայելին ու ծանծկեալ թերժութիւն	359	Ըստէշարժ մերենաներ	368
Վզատ թերժութիւն	362	Ըստէշարժ մերենաներուն զործ	
Ըստիցում	363	բը	376
Ըստովն ձգառզականութիւնը	364	Խաղաղում ու ցնդում	377
Բարեհամառնութեան ապդեցութիւնը		Ըստովն ծածկեալ թերժութիւնը	
Վզատ ձգառզականութեան		380	
Վզատ	365	Ըստիցմանը ծագան ըրտութիւն	382
Ձքառզական ձգառզական զօրութիւնը շափել	366		

ԴԱՅԱՆԻ Գ. — Մ-ՐՀ-Հ ՎԵ-Լ-Ր-Ր ԸՆ-Շ-Ց-Ն-Հ-Ե-

Ապոյ ջերման թէ եսն ու Տեսակա- րար ջերման թէ իւն	383	Տեսակարար ջերման թէ իւնը որո- շէլ էն յառաջ եկած նոր զիւտ Տեսակարար ջերման թէ իւնը յափել	384	389
--	-----	---	-----	-----

Διατάξεις για την προστασία των αποδεικνυόμενων στοιχείων της ιδιοκτησίας	387	Στοιχεία για την προστασία των αποδεικνυόμενων στοιχείων της ιδιοκτησίας	392
Πληρωμή για την προστασία των αποδεικνυόμενων στοιχείων της ιδιοκτησίας	390	Στοιχεία για την προστασία των αποδεικνυόμενων στοιχείων της ιδιοκτησίας	393
Στοιχεία για την προστασία των αποδεικνυόμενων στοιχείων της ιδιοκτησίας	392	Στοιχεία για την προστασία των αποδεικνυόμενων στοιχείων της ιδιοκτησίας	395

የኢትዮጵያ ከ—ያንተኩለውንና ሁኔታውንና ይ—የማኑቸውንና

Զերմանի և այլն աղբիւրները . . . 397 | Զերմանի և այլն բնությունը . . . 398

8 E 4 b L 0 b R d

Երկրին գրայի ջերմութիւնը . . .	400	Կանոնակարու Ծրբանաւոր հովիք	413
Ջերմութափական զիտոցն թիւն	404	Գովիճակի ու թափածառ	415
Միջն բարեխառնութիւնը . . .	405	Օգին ջրաչափն ու խանուաշափ-	
Հաւասարաջերմ . . .		նիք	416
Հաւասարաջերմ . . .	407	Արդաստեղն ցրտալափ	419
Վամպարին ու ճավական օգու-		Զանգազն տեղերուն խննուու-	
րանին . . .	409	թիւնիք	420
Հաւասարաջերմ դժերախ կորա-		Առ ու Նզկամ	420
թիւն պատճառը . . .	410	Մեզ . Ամպ ու Խնձրեւ	421
Գևանին բարեխառնութիւնը . .	411	Ջիւն ու Կորկուտ	423
Հայ . . .	411		

Հ Ա Տ Ա Ֆ ի .

ՄԱՂՆԻԱՎԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ

ԳԼՈՒԽ Ա. — Մաղնիավական էրուսն էրոյ ու մաղնիավական լորժոց լուսուն 426	428
նիստեր եւ մաղնիավական ընտեռ 426	430
թեւաներու աղջեցութիւնը 427	
Մաղնիավական մաղնիավագընելու աղ- ջեցութիւնը 428	432

ԳԼՈՒԽ Բ.

Մաղնիավական աղջեցութիւնը 431	Երկրամագնիավականութիւններ կամ թիւ վրայ ըրած աղջեցու- թիւնը 439
խոսքում ու Հակում 431	
խոսքում ու Հակում փոփո- խութիւններ 438	440
Երկրամագնիավականութիւններ սասակութիւնը 438	


Հ Ա Տ Ա Ֆ ի .

ԵԼԵԿՏՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ

ԳԼՈՒԽ Ա. — Ըստ Հի պարհապետ Ելեկտրունուն իւ իւ աշխատանիւնը 412	456
Ելեկտրականութիւն 412	
Հաղորդող ու Հաղորդող մար- մբներ 413	461
Պարագան ու Ժխամական ելեկտրա- կանութիւններ 414	
Ելեկտրական հեղանիթ 415	466
Ելեկտրականութիւններ հայոր- դութուն 417	
Բաժմամամբ ելեկտրականու- թիւն 418	467
Ելեկտրականութիւններ նույզե- լուն օրէնքը 450	468
Ելեկտրական 452	
Ելեկտրական մերենոյ 453	469

ԳԼՈՒԽ Բ.

Կարգանականութիւն գիւտը 471	498
Կարգանականութիւն ցողցեր 473	499
Կարգ ձգողութիւններ 474	501
Վարդապետ սիրանակ 476	
Չոր սիրանակ 478	503
Կալվանիան չզիւնեկը կամ սի- րանինը 479	
Տեւազական սիրանիներ կամ մարտկոցներ 482	507
Կարգանական աղջեցութիւններ 485	
Ելեկտրալու ծութիւններ 487	509
Կարգանակերուսն իւն 491	
Ելեկտրարիփտականութիւններ 494	
Ելեկտրալու ծական օրէնք 496	517
Տեւազական սիրանիներուն ահ- սութիւնը 497	519



ԲՆԱԳԻՑԱԿԱՆ ՓՈՐՁԱՌԱԿԱՆ

— * * * —

ՆԵՐԱՄՈՒԹԻՒՆ

1. ԱՐԱՐԴ ու բնութիւն: — Արարդ ծնանելուն պէս երկինքն ու երկիրը իր աշքին առջեւը մեծ ու հրաշակերտ տեսարան մը կը բանան, տարիքն առնելով հետաքրքրութիւնն ալ կ'աւելնայ, միտքը բացուելով կը սկսի տեսածներուն պատճառները վիճակել հարցընել, նմանութիւններուն կամ կապերուն եւ տարբերութիւններուն միտ գնել. բայց վերջապէս կ'իմանայ որ իր կարողութենէ վեր է եղեր անմիջնորդական եղանակաւ ամէն տեսածներուն պատճառներն ու ընդհանուր օրէնքները ճանչնալ: Էսոր աւելի կրնայ համոզուիլ թէ: որ չափահաս ըլլալով՝ յառաջուան ժամանակներուն գիտութեան մ.ջ մարդկային տղայութեան մոլորութիւններուն վրայ տեղեկութիւն մ'ու-

նենայ . գուցէ անոր այլանդակ ու մտացածին կարծեացն ու ենթադրութեանցը շատերուն վրայ՝ առանց բնագէտ ըլլալու ալ ծիծաղի : Բայց աս ալ սացգէ է որ ամէն ժամանակ , ամէն դար իր գիտութիւնն ու իր մոլորութիւնն ունի , մոլորութիւնը՝ տղէտներու ու անկիրթներու քով , իսկ գիտութիւնը՝ զիտնոց ու կրթելոց քով :

2. Ինութեան տեղեակ ըլլալու միջնորդներ : — Ինութեան տեղեակ ըլլալ ուղղին մինակ միջնորդներն են՝ Հայութան Հայութան էնքնարքներն , Հայութան էնքնարքներն . ասոնց պահսութիւնն էր որ Հին Փիլիսոփաները կամ բնագէտները մոլոցուց . ասոնց պահսութիւնն էր որ միջին գարու բնագէտները քիչ յառաջացուց . Գալիլեոսի ¹ ու Ֆրանչ . Պագցի ² պէս մարդիկներու հարկաւորութիւն կար՝ ասոնց առաւելութիւնը մանաւանդ թէ հարկաւորութիւնը ցուցընելու համար ³ :

3. Վարմին , Բնութիւն , Զօրութիւն , Զննութիւն , Փորձ : — Ինչ որ մեր զգայութեան , մեր փորձառութեան ու մեր գիտողութեան տակ ինկած է , կամ ինչ որ որոշ միջոցի մը մէջ է ընդհանուր անուամբ մը Ա-րդին կ'անուանենք . իսկ աս մարմինները ամէնը մէկանց առնելով կամ թէ ըսենք մէկ ըմբռնմամբ՝ Բնութիւն , եւ աս բնութեան մէջ տեսնուած փոխութեանց ներգործիչը կամ պատճառն ալ , Զըռութիւն կը կոշենք : Աս փոփոխութիւնները՝ թէ որ բնութիւնը մէզի մատակարարելու ըլլայ՝ մեր ընելիքը Զննութիւն կ'ըսուի , իսկ թէ որ մեր ճարտարութեամբը նոյն փոփոխութիւնները յառաջ բերելու ըլլանք՝ Փոք կ'ըսուի :

4. Ինական գիտութեան մասունքները : — Ոսածներնէս կը հետեւի որ բնական ուսման կամ գիտութեան սահմանը շատ ընդարձակ է . բայց որովհետեւ կընանք նախ մարմինները մէկն .

1 1564ին թիզա ծնամք երեւելի բնագէտներն է :

2 1560ին Լոնսոն ծնամք երեւելի բնագէտն է :

3 Ընոր համար , Բնութէս բոլոր ընթացքներնուամ մէջ կը տեսնուի մէնք ալ երեւելի բնագէտներուն հետեւելով՝ բնագիտութեան մէջ փորձառական եղանակաւու ուղարկած ենք յառաջանալ . որուն մէջ թէ տեսականն ու

թէ գործնականն խառն է . բայց Եւրոպայի բնագէտները Հայութան զիմացի Հայութան ալ որն որ դարձեալ գործնականով ու տեսականով խառն կ'ըլլայ՝ մէծ մասդրութիւն են ըրած . բայց աս տեսակն ալ առանց փորձառութեան ու զննութեան խառնուած անօգուտ է :

զմէկէ զանազանող յատկութեանց միտ գնել, երկրորդ ալ ան մարմիններուն մէջ եղած զօրութիւնները ու անոնցմէ յառաջ եկած երեւոյթները մեր քննութեանց տակը ձգել, անոր համար ընդհանրապէս՝ Բնաբան պատրաստուն ու Բնաբան չի ունենալ կը բաժնուի, առջինը իր տակը երեք մաս ունի, այսինքն՝ Կինդուման (Zoologie), Տնիբունութեան (Botanique) ու Հանդաբնութեան (Minéralogie). իսկ երկրորդ մասը՝ կամ բուն գործարանաւոր մարմիններուն նկատմամբ կը խօսի եւ կամ անդործարանաւոր ու անդործարանաւոր մարմնոց օրէնքին տակ ինկող գործարանաւոր մարմիններուն նկատմամբ . թէ որ առջինն է՝ ան տաեն Բնաբանութեան կամ Բնորդիչութեան (Physiologie), եթէ երկրորդը՝ ան ժամանակ Բնաբանութեան կամ Ֆիզիկ (Physique), յունարէն գնում բնաբանութեան բառէն) անունը կու տանք :

Յ. Բնագիտութեան սահմանը: — Ո՞եր գործքը աս ետքինին հետ ըլլալով՝ կրնանք Բնաբանութեան աս սահմանը տալ. Բնաբանութեանը ու չի ունենալ է՝ որն որ անդորդարանուոր մարմիններուն չեն դրայ դրայ դեռևս երեսունից պարհանակներուն ու օքնենաներուն դրայ էը իշտ: Գործարանաւոր մարմին անոնք են՝ որոնք իրենց մասանցը մէջ աննմանութիւն մը կը ցուցընեն, անդամներ ունին, կը ծնանին, կամին ու կ'անցնին կամ կը մեռնին, ինչպէս մարդու ու անասնոց մարմինները, տունկերը. իսկ անդործարանաւոր որոնք աս յատկութիւնները չունին, եւ իրենց մասանցը մէջ անանկ նմանութիւն ու հաւասարութիւն մը կը տեսնուի որ ամենէն պղտի կտորի մը մէջն ալ մեծադրյն կտորներուն որպիսութիւնները կատարեալ կը գտնուին, զօրօրինակ մետաղներն ու մետաղերպները: Ասով կրնայ Բնագիտութեան՝ Բնախօսութենէ ունեցած տարբերութիւնն աղէկ իմացուիլ: Իսկ ընութեան երեսը (Phénomène) կ'ըսենք՝ մարմիններուն վրայ տեսնուած փոփոխութեան, զորօրինակ թէ որ ձեռքս բռնած քար մը ձեռքէս թողում, կը տեսնեմ որ քարին վրայ փոփոխութիւն մը կ'ըլլայ, այսինքն գետինը կ'իյնայ. եւ կամ ամանի մը մէջ դրուած ջուրը տարցընելու ըլլամ՝ ջուրը ամանէն կը հեռանայ կը վերանայ ու ջրէն զատ բան մը (շոգի) կ'ըլլայ, ասոնց ահաւասիկ երեւոյթ կ'ըսենք, որոնց պատճառներն ու օրէնքները բնագիտութենէն կը պահանջնեք:

Մարմնոց փոփոխութիւնները թէ որ միայն արտաքին են,

կամ թէ ըսենք անջրապետութեան (espace) մը մէջ կը կատարուին, և էլեն-ին գոյական գոյական կը սուին, իսկ թէ որ ներքին են՝ նէ-Ռ-ի-ն-ա-ն (matiériel) կամ ու-ի-ս-ի-ն գոյական կը սուին. զօրօրինակ՝ մէքենական փոփոխութիւն մը կ'ըլլայ՝ թէ որ կաւիճ մ'առնելու վշջելու ըլլամ. քիմիական փոփոխութիւն կ'ըլլայ՝ թէ որ փայտի կտոր մը այրելու ըլլամ: Բնագիտութեան տակը դացող փոփոխութիւնները, ճիշդ խօսելով՝ մէքենական փոփոխութիւններն են. իսկ մէկաները զատ զիտութեան մը կը վերաբերին, որն որ Քիմի (Chimie) կամ Բնաւագիտութեան կամ Տ-ր-ր-լ-ա-ն-ի-ն-ա-ն կը կոչուի: Անոր համար շատ բնագէտներ քիմիան՝ բնագիտութեան սահմանէն կը մերժեն. բայց բոլորովին մերժելն ալ իրաւացի չէ, ինչու որ աս երկուքը թէպէտ մէր մտացը եւ ըմբռնման մէջ զատ են, բայց բնութեան մէջ անանկ գիրկընդխանն են՝ որ մէկզմէկէ զատուելով զիտութեան մէջ պակտութիւն չէ նէ՝ մընութիւն մը կ'իյնայ: Ասկէ աղաս ըլլալու համար՝ մենք ալ մէր աս գրքին մէջ չկրցանք Քիմիան զանց առնել¹:

6. Օօրութիւններ: — Բնութեան երեւոյթներուն վերջին պատճառը Գլ-ս-ր-ո-ր- պ-ր-ո-ր-ի-ն-ա կամ Զ-ր-ո-ր-ի-ն-ա (Force) կ'ըսուի. վերջին պատճառն ըսենք՝ որովհետեւ շատ անգամ երեւոյթ մը իր պատճառը ուրիշ երեւութի մը մէջն ունի, ան ալ երրորդի մը, երրորդն ալ գարձեալ չորրորդի մը մէջ եւ այլն, կ'երթայ յառաջ մինչեւ որ մէր զգայութենէ վեր պատճառի մը համեմնք, զորն որ ահաւասիկ պ-ր-ո-ր-ի-ն-ա կ'անուաննեք, ենթադրելով՝ որ ան վերջի ուրիշ երեւութէ մը չկախուած երեւոյթը բնութեան մէջ իր պատճառն ալ ունի. զորօրինակ ջերմ օդով լեցուած օդապարիկ մը վեր կ'ելլէ, որովհետեւ մընոլորտական

1 Կորեկոս ուսանող նոյն իսկ բնաւութիւններ մէր ասոր վրայ խօսելիք փառաթիշը քիմիական հայեցուած քին չափ արգէն Աւաստական ու Բնական աշխարհագրութեանց մէջ կը խօսուի (Տես Աւաստական ու բնական աշխարհագրութիւնն. Հ. Պղեր. Ա.՝ Պալմենն ի Այէննա. «Աշխարհագրութիւնն ու աստմանական, բնական ու քաղաքականն. ի Անկաթիկ»): Անոր համար ազգերնուս մէջ աստղաբաշխութիւննեան գրայ զարքն մասնաւոր եղանական մասնեցրնել. բայց ասոր սահմաններ չեւ աղագէտուած եւ բնագէտուած:

Ասողաբաշխութիւնն ալ թէպէտ կը նայինք մէր զգեին մասնաւոր եղանական մասնեցրնել. բայց ասոր սահմաններ չեւ աղագէտուած եւ բնագէտուած:

օդին ճնշումը աւելի զօրաւոր է քան թէ օդապարիկին կշռոյն ճնշումը . ան ճնշումը աս ճնշումէն աւելի զօրաւոր է , վասն զի ջերմ օդը տեսակարարապէս՝ ցրտէն աւելի թեթեւ է . անիկա ասկէ աւելի թեթեւ է , որովհետեւ աւելի բարակ կամ անօսր է . անօսրագոյն է , ինչու որ ջերմութիւնը տարածիչ կամ վանիչ ջրա-նիւն մ'ունի , որուն պատճառը մեզի իբրեւ բնագէտ ալ անծանօթ է . եւ անոր համար ալ ջերմա-նիւն ջրա-նիւն կամ Ա-նիւն ջրա-նիւն մը կ'ենթագրենք : Ասոր նման եղանակներով կը հասնինք նաեւ ուրիշ ջրա-նիւնց ալ , ինչպէս ըսենք՝ Ծ-նիւն ջրա-նիւն , Չիւն ջրա-նիւն , Ելիւրա-իւն ջրա-նիւն եւ այլն :

7. Բնութեան օրէնք : Ենթագրութիւնք : — Եթէ ազէկ գիտելու եւ ազէկ փորձելու ըլլանք՝ կը տեսնենք որ բնութեան երեւոյթները որոշ կանոններու համաձայն կամ կասլակցութեամբ մը կը կատարուին . աս կանոնները կամ կապակցութիւնը բնա-նիւն օրէնք՝ կ'անուանենք : Բնագիտութեան ամենամեծ գործքն ու վախճանը աս օրէնքները քըն-նելն ու յայտնելն է : Աս օրէնքներով ու վերի ըսուած պատ-ճառներով կը ջանայ բնագիտութիւնը բնութեան երեւոյթները Հ-նիւն . բայց շատ անդամ ասոնք չկրնալով գտնել , հարկ կ'ըւ-լոյ Ենիւրա-նիւնց դիմել , որ ուրիշ բան չեն՝ բայց եթէ բնու-թեան ուղղուած հարցումներ , որոնց որ բնութիւնը ոչ այ- կըսէ , ոչ ալ Ա . Հապա՝ իրայ ոյուկո ըլլու կամ իրայ ոյուկո ուլու կ'ըսէ : Յառաջագոյն ամէն բնութեան օրէնքներն ալ կրնանք ըսել որ մէյմէկ ենթագրութիւններ էին , բայց ետեւէն շատերը կամաց կամաց մանաւանդ ուսողութեան կամ մաթե-մադիպայի միջնորդութեամբ բնութեան օրէնք եղան . եւ շա-տերն ալ մերժուեցան : Բնագիտութեան Հիմնկուան վիճակն ալ ենթագրութիւններէ աղատ չէ . բայց երկու ենթագրու-թիւններէ մէկն ընտրել առնուլ կ'ուզենք նէ՝ ան է պատռա-կանագոյնը որն որ աւելի աղէկ կը մէկնէ , շատ երեւոյթներու լցո կու տայ , պարզագոյն է եւ աւելի քիչ անպատեհութեանց կը հանդիպի :

Բնութեան օրէնքներով երեւոյթ մը մէկնելու օրինակ կրնայ ըլլալ՝ մարմնոց ձգիչ զօրութեան օրէնքով երկրիս կլո-րութեանը , օդին ճնշմանը եւ այլն՝ մէկնուիլը : Յառաջուան ենթագրութեան մը հիմա ճշմարտութեան գառնալու օրինակ

կրնայ ը լուսէ՝ պապեւանիկոսին դրութիւնը։ Խակ մերժուած են-
թագրութեան օրինակն ունինք ան ենթադրութեան մէջ, որն
որ երրեմն կը դրուէր՝ ջրին հարերա խողովակներէն վեր ելիլլ
մէկնելու համար, այսինքն բնութեան՝ դատարկութենեն վախ-
նալը։ Բնագիտութեան առ վիճակին մէջ դրած ենթադրու-
թեանց օրինակը՝ ջերմութեան կամ լուսոյ նիւթական մորմին
դրաւիլն է (Աւետոնևան զրութիւն), որով ջերմութեան կամ
լուսոյ շատ երեւցիմները կը մեկնուին. բայց անոր հակա-
ռակ ենթադրութիւնն ալ կայ, որ աւելի շատ բան կը մեկնէ,
ու պարզ է, եւ անոր համար նոր բնագէտներէն աւելի բնդու-
նելութիւն է գտած (Ճօճման զրութիւն)։

8. Հնագիտական գործիք : — Խնչպէս որ վերը ընդհանրապէս բախնք՝ ասանել ալ մասնաւորապէս բնագիտութիւնը իր մէկալ ընկերակից դիտութեանց պէս փորձառական պիտօք ըլլաց, թէպէտ եւ անհրաժեշտ միտքն ալ վրան պիտօք գործէ, շատ անգամ թուանշանները, նշանագիրները, հաշխաներն ալ օգնութեան պիտօք կանչէ: Բայց երեւոյթներէն շատերը մարդկան շատ վեր կամ շատ վար եւ կամ հեռու ըլլալուն եւ երբեմն մօտ ըլլալովիմն ալ անցողական ու քիչ անգամ ըլլալուն՝ բնագիտին փորձառութեանն աղջկի չեն ծառայեր, անոր համար բնագիտը բնագիտութեան չորչենակերու կը կարօսի, խնչպէս, Չափերու, Ենկիւնաչափի, Զերմաչափի, Շաներաչափի, Հեռագիւտի, Մանրագլամի, Ժամանցայի, եւ այլն. որպէս զի անոնցմով երեւոյթն իր առջեւն ունենայ, շատ անգամ փորձէ ու զննէ եւ իրենց եղանակաւորութիւններն իմանայ, զարձեալ որպէս զի աշկերտ մը դիւրութեամբ ու զուարձութեամբ սորվի, վարպետն առանց շատ քրամիք թափելու հասկրցնէ ու սորմեցընէ ան դիտութիւնը՝ որն որ իր զուարձականութիւնն ու հարկաւորութեամբը զրեթէ ուրիշ ամէն դիտութիւնները կը զերազանցէ, եւ ամէն տեսակ միտքերու կու զայ :

նութիւնը իրմով կը ծաղկի: Բնագիտութիւնն ուրիշ մեծ օգուտ մ'ալ ունի, որն որ գուցէ շատ քիչերը ճանչնալ ու վայելել գիտեն, թէպէտ մարդուս աշւըներուն առջին կը կենաց, ականջն վար կը պոռայ, անդամները կը դրդէ: այսինքն ան բարցական ու կրօնական օգուտը, որով բնագիտութիւնը մարդուս խաչեմանթիւնը կ'աւելցընէ՝ ապագան զուշակիլ սորվեցընելով, բնութեան ահաւորութիւնն ու պանչելիութիւնը ցուցընելով՝ խոնարհութեան ու չափաւորութեան, բայց միանգամայն մարդկային ոգւցյն մեծութեան վարդապետ կ'ըլսայ: աինչզերաց մէջ ցուցըցած կարգերով, ներդաշնակութիւններով, զօրութիւններով ու օրէնքներով՝ Արարէն իմաստութեանն ու զօրութեանը վրայ զարմանալ կու տայ: մէկ խօսքով՝ մարդուս բարձրացիտակ սիրո մը, վերահայեաց աչք մը ու երկնաթուիչ թեւ մը ու անսահման ըստուած մը կու տայ:

10. Բնագիտութեան բաժնանումը: — Արգէս զի բոլոր զրելիքնիս դիւրըմբոնելի ու լուսաւոր ըլսայ, պէտք ենք մեր խօսելու նիւթերը որչափ որ կարելի է նէ՝ բնական կարգաւ մը բաժնել: ուստի մեր բոլոր խօսելիքը ութը Հարուծ¹ կը բաժնենք, որոնք իրենց Գլուխներն ունին եւ աս զլուխներն ալ իրենց Յարուշներն ունին: Արովչետեւ բնագիտութիւնը անգործարանաւոր մարմնոց վրայ պիտի ճառէ՝ անոր համար ամենէն յառաջ Մարմնոց վրայ ընդհանրապէս կը խօսիք (Հատած Ա.), որուն մէջ կը պարունակուի նաեւ քիմիան, ետքէն աւելի մասնաւորի իջնալով՝ Մարմնոց Հաւասարակշռութիւնն (Հատած Բ.) ու Մարմնոց Շարժումը (Հատած Գ.) կը քննենք, որոնք մարմնոց ամենէն աւելի աչքի զարնող բաներն են, եւ երկուքը մէկանց Մեքենականութիւն կը կոչուի: Ետեւէն մեր անձին ու մարմնոց մէջ եղած տեսակ մը յարաբերութեան կամ հաղորդակցութեան վրայ, այսինքն Զայնի վրայ (Հատած Դ.) կը խօսիք, որն որ Լսարանութիւն ալ կընայ

1 Հասածներէն սմանք իրենցը բանական ամսաներէն երեւոյթներէն Յաւելուած մ'ալ ունին, որն որ նոյն հասածին օրէնքներովը մէկ հուոր տերեւութեան (Météorologie) ալ որն որ հիմա զատ գիտութիւն մըն է եւ զած, ուզեցինք մեր զրբին մէջ պարհանակէ: ասիկո պատկան ընելով եւ միանցամայն բան հասածներուն մէջն ալ

շատ օգերեւութարանական երեւոյթները յառաջ բերելով՝ Օդերեւութեան (Météorologie) ալ որն որ հիմա զատ գիտութիւն մըն է եւ զած, ուզեցինք մեր զրբին մէջ պարհանակէ:

կոչուիլ, ասկէ ետեւ կ'անցնինք մըր անձին ու տիեզերաց մէջ եղած յարաբերութեան մը, որ է Լցյա (Հատած 12.), որն որ Լուսաբանութիւն կամ Տեսաբանութիւն կը կոչուի, ասերկուքէն եաբը իրենց նման բանի մը՝ որ է Զերմանթեան վրայ (Հատած 9.) կը ճառենք, որն որ Զերմանբանութիւն կ'անուանի. ամէնէն եաբը՝ թէպէտ հին բայց նոր ժամանակուան աչօք տեսնուած ու ճանչցուած եւ մարգուս ամէն զգայարանքներուն ալ նիւթ տուող եւ մէյ մը մքենականութեան ու մէյ մը քիմիայի մօտեցող երեւոյթներու վրայ՝ պյանդիքն Մագնիսականութեան (Հատած 12.) ու Նլեքտրականութեան (Հատած 8.) վրայ խօսելով՝ զրիչնիս բնութեան կը յանձնենք՝ որ իր պատկերը երբ որ կ'ուզէ նէ շիտկել ու զարդարել տայ ։

1 Խոսկելիքներնուս տմրող բաժանութերն ու սապրաբաժանութերը զրիչիս ցանկին մէջ ազեկ ու որոշ կը տեսնուին, եւ ուսունացաց խրատ կու տանը որ առ ցանկը աւ քներդառն առ գեւէն շնեացընեն, ինչու որ թէ սոր-

գանձնին եւ թէ սորվելիքնին ասոր մէջ հայլիի մը պէս եւ մէկ նոյյուածքով կը տեսնեն, որով թէ զիւրութեամբ կը սորվին եւ թէ սորվածնին մորերնուն մէջ կը տաղորուի կը մնայ:

ՀԱՏԱՄԱԿ

ՄԱՐՄԵԱՅ ՎՐԱՅ ԻՆԴԻԱՆԻԱՊԻՒՄ

ԳԼՈՒԽ Բ.

ՄԱՐՄԵԱՅ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՑԱՑԿԱՀԱՅ ԾՐԸ


11. ՄԵՐՄԵԱՅ ամենէն էական յատկութիւնները: — Ամեն մարմին փոփօխակի մէկզմէկու վրայ կ'ազգեն, միշտ մէկզմէկ փոփօխելու վրայ են, եւ ասանկով բնութեան տեսակ մը կենդանութիւն կու տան: Ըսիկա ուրիշ բանով շրլար՝ բայց եթէ կամ մասնաւոր զօրութիւններով՝ զօրոնք բնութեան Արարից իրենց մէջը դրած է, զօրօրինակ Զգիշ ու Վանիշ զօրութեամբ, եւ կամ անկշռելի հեղանիւթներով՝ կամ եթերներով, ինչպէս է Լցոր, Զերմութիւնը, Մազնիւականութիւնն ու Խելքարականութիւնը: Ամեն օրուան փորձով կը տեսնենք որ զօրութիւններով ու հեղանիւթներով եղած փոփօխութիւնները որոշ կանոնով մը կ'ըլլան, ու մեր զգայարակները զգած ելով մեր զիտակցութեանը կամ ծանօթութեանը կը հանին, զօրօրինակ՝ ջերմութեամբ կամ շօշափմանը մեր զգայարակնացը վրայ ազդեցութիւն կ'ընեն: Թէ մեր շօշափման եւ թէ մէկալ զգայարանաց տակ ննկող մարմիններուն՝ որոնք որ շատ բանի մէջ մեր շօշափման տակ ննկող մարմաց հետ կը միարանին, Կարգութեան (Matérialité) մը կու տանիք, եւ աս ընդհանուր նիւթականութենէն կը հետեւցընենք որ անհրաժեշտ աս երեք յատկութիւնները պէտք է որ ունենան, այսինքն՝ Տրանսիւն (Transcendental), Չեւ ու Ընդունակութեան: Ասոնց վրայ եաեւէ եաեւ կը խօսինք:

12. Տարածութիւն, Չեւ, Կռաւալ: — Ամեն մարմին մեզի համար միշտ անջրպետութեան կամ միջոցի մէջ է, ուստի եւ անջրպետութեան մը մէջ ըլլալով՝ ուրածութեալ է, եւ նոյն յատկութիւնը Տրանսիւն կը կուսաի: Աս տարածութիւնը պէտք է որ եզր կամ սահման մ'ունինայ, որն որ ան մարմեցն Չեւ կու տայ, իսկ մարմեց մը լեցուցած միջոցը՝ ան մարմեցն Ծառաւ (Volume) կը կուսուի: Փորձառութիւնն ալ ասանկ կը հաստատէ, սորվեցընելով՝ որ

ամենափոքր մարմինն այլ երեք տարածութիւն ունի, այսինքն՝ Երկայնութիւն, Կայնութիւն ու Խորութիւն. գարձեալ փորձաւութիւնը անանկ ձեւեր առջևենիս կը զնէ՝ որոնք թիւ ու համար չունին, մանրադեմները աս նկատմանը առաջ նիւթ կը մատակարարեն. բնութեան կանոնաւորու համոչափ (symétrie-que) ձեւերը պաղածներու կամ բիւրեղներու կամ սառակներու (Cristal), անկերու, թիթուն թեւերուն փոշներուն, ձկան թերթերու վրայ՝ եւ այլն, զարմանալի կերպով մը կը նշամարուի:

Որպէս զի տարածութիւն մը կարենանք իմանալ կամ չափել որոշ ու ծանօթ գունդան մը չետ պէտք ենք համեմատել. աս միութիւնը զանազան երկիր զանազան մեծութիւն ու անուն ունի: Երկայնութեան չափերուն մ.ջ ամենէն ընտիրն ու կորը Գաղղիայի Մետր (Mètre) է. որն որ մերձաւոր եզանակաւ երկրիս միջոք ականին հիւսիսային քառորդին, կամ հասարակածէն գէպ ի հիւսիսային ըեւեռ ձգուած աղեղին 10,000,000 երորդ մասն է: Մէկդրի մը տասնեւրորդ, հարփորորդ, հազարերորդ մասը՝ Տե՛-է՛տր (Տասնորդամեդր), Առաջաւերտ (Հարփորդամեդր), Մէկաշերտ (Հազարորդամեդր), իսկ տասը, հարփոր, հազար մէդրը՝ Տե՛-է՛տր (Տասնամեդր), Է՛տր-է՛տր (Հարփորամեդր), Գէլշերտ (Հազարամեդր) կ'ըսուի: Պատկեր 1ին մէջնը տէսիմ, դրի մը մեծութիւնն է, որուն

Պատ. 1.



մէջը նաև սանդիմէդրը, միլլիմէդրը աղեկ կը տեսնուին և մէկայներն ալ կրնան իմացուիլ: Աւրիշ երեւելի չափերուն մէդրին հետ ունեցած համեմատութիւնն աս է:

1 Մազդիայի սորը	=	0.304794 Մէդր է.
.. Փարփղի	=	0.324839 ..
.. Վիէննայի:	=	0.3161023 ..
.. Պրուշի	=	0.313853 ..
.. Բրուսի	=	0.304794 ..
.. Շուէտի	=	0.296838 ..
.. Գուազը	=	1.94904 ..

Ամենամիշտ երկայնութեան չափերու համար Կանիսոր կը դործածուի²:

Երես կամ մակերեւոյթ չափելու համար՝ վերի չափերուն քառակուսիները, իսկ մարմիններ կամ ծաւանիներ չափելու համար՝ անոնց խորանարդները կը գործածուին: Գաղղիացւոց մակերեւոյթ չափելու միութիւնն է Ալ (Acre), որն որ ամէն մէկ կողմէ 10 մէդր երկայնութեամբ քառակուսի մըն է. իսկ խորանարդի միութիւնն է՝ կամ տէսիմդրի խորանարդ մը, որն որ Լիտ (Litre) կը կոչուի, եւ կամ մէկ

1 Վիէննայի էւ արիշ շատուեգերու 2 Տես երկրաչափութիւն ի չ. 6 սորը՝ 1 ձոր (Rlaſter, Toise) կ'ը- Պատկ. վ. Տէրաբեկան, ի Վիէննա- նէ. 1 սորը 12 մաս կը բաժնուի. 1 համար 91:

Աղդի խորանարդը՝ որն որ Ստեր (Stère) կըսուի. առջնիք մարմար
ծաւալը կամ բանած անջրպէսութիւնը՝ զորօրինակ հեղուկներ, իսկ եր-
կրորդը՝ բուն մարմինը՝ զորօրինակ փայտ չափելու կը գործածուի:

1	Անգլիակի լիթը (Gallon)	=	4,543	Liqu.
"	Ալյումինայի Ամար (Eimer)	=	58,015	"
"	Պառաշխ -Քուարտ (Quart)	=	1,145	"
"	Թուսի Աշտրոց (Wedro)	=	12,695	"
"	Շուլետի Քաննե (Kanne)	=	2,718	"

Աշխարհագրական Մակարդակ 22,860 սուբ Փարիզից կ'ընէ, եւ Երկրին հասարակածին ամեն մէկ աստիճանոր 15 աշխ. մըն է:

Արտաքոյ կարգի պղոմի մարմիններ շափելու համար՝ մանրադէար կը գործածուի:

Ջառայլը զանգակ ըսուածքը՝ զանգակաձեւ կամ՝ բիբրամիտի ձեւով մեծ երկաթէ աման մըն է, որուն տակը ըսց է եւ մէջը կընան մարդիկ կամ՝ առղակներ նոտիլ. վրան ապակիով լուսամուտ ծակեր կան և խողովակ մ'ալ կայ, որով մէջի օգը դուրսի մմծնողաբանին հ'ետ կը հաղորդուի. ասով մարդիկ անվտանգ ծովուն յատակին հարստութիւններն ու աւարները դուրս կը հանեն:

III армии по генерал-лейтенанту А. Г. Степанову, генерал-майору А. И. Красногорову и генерал-майору А. А. Баранову.

աւանդող վարպետին՝ որն որ ընդարձակ գիտութիւն անեցող կ' էնթազրուի, պարագն է մանրամասն մեկնեն ու աշխերուներուն առջևը մեկի մեկի փորձնելը. իսկ ինքը մորգիւնող պատճեած այսօք է որ անձնագիր նոյն փորձներն ընէն. պատճեած այսօք է ի մասնաւ բալոր բնադրութեան ընթացքին մէջ ալ:

առջի կարծիքը կը զնէ որ նիւթը՝ պղտի պղտի անբաժանելի եւ միանգամցյն զանազան ձեւով մասսաներէ կամ անհատներէ (Atomie) բաղկացած է . ուստի աս կարծիքն ունեցողները Ալհարդութեան (Atomiste) կը կոչուին . իսկ երկրորդ կարծիքը կ'ըսէ որ նիւթը երկու հակառակ զօրութիւններէ կը կազմուի , այսինքն՝ ձգիչ ու վանիչ զօրութիւններէն , եւ աս վանիչ զօրութեան կու տայ՝ մարմնոց ընդդիմահարութիւնը . ուստի եւ աս կարծիքն ունեցողները Զըրաբենեան (Dynamiste) կանուանուին . վերջի կարծիքն հետեւողներն ու պաշտպանաղները աւելի գերմանացիք են , գանդը իրենց վարպետ առնելով :

14. Արմնոց ուրիշ յատկութիւնները : — Ասուած երեք ընդհանուր յատկութիւններէ զատ՝ մարմնները անանկ յատկութիւններ ալ ունին , որոնք թէպէտ ամեն մարմնոց վրայ ալ կը տեսնուին , բայց չիկրնար ըսուիլ որ առանց անոնց մարմնն չիկրնար մտածուիլ . առջնները թէ որ է-իւն յուրիշ-իւններ կոչելու ըլլանք , ասոնք ալ կրնանք՝ Պատրիարքան յուրիշ-իւններ կոչել . ասոնք վեց հատ են , ինչպէս՝ Անդրբանիւններ , Բաժանահանիւններ , Տարբանահանիւններ , Շահանահանիւններ :

15. Ենդործութիւն : — Անդրբանիւններ (Inertie) մարմնոց ան յատկութիւնն է՝ որով մարմնն մը՝ մէյ մ'օր շարժելու կը սկսի , ալ չիկրնար ինք իրմէ դադրիլ կենալ , կը շարունակէ իր շարժումը կամ իր ճամփան մինչու կ որ ուրիշ զօրութիւնն մը կամ արգելք մը զինքը կեցընէ . այսպէս ալ մէյ մ'օր կը դադրի կը կենայ , մինչեւ որ զօրութիւնն մը իր վրայ չաղդէ՝ տեղէն չիշարժիք : Աս անգործութեան մերձաւոր փորձը շատ անգամ անձամբ կ'առնունք կամ մեր վրան ալ կը տեսնենք . զօրորինակ՝ սաստիկ վազելէ մ'ետեւ՝ չենք կրնար մէկէն կենալ , նաևով կամ կառագ դացած ատեննիս թէ որ նաւը կամ կառքը մէկէն կենալու ըլլայ՝ մեր մարմինը արգէն ունեցած շարժումը յառաջ տանելով՝ առջեւ կ'իյնայ : Բնութեան մէջ ուրիշ շատ երեցը միներ ասոր ձեռոք կը մեկնուին . օրինակի համար , թէ ինչո՞ւ համար քար մը սառած ջրոյ կամ յդկուած մարմնոց վրայէն աւելի շատ յառաջ կ'երթայ քան թէ խորտութորտ երկրի մը վրայէն . ինչո՞ւ համար կացինի կամ բաշի մը կոմը հաստատել կ'ուղենք նչ կամ կոմին կամ կոմը գետնուին կը զարնենք . դարձեալ ինչո՞ւ երկնացին մարմինները միօրինակ անդադար չեն կենար կը շարժին , եւ այլն :

16. Բաժանականութիւն : — Արմնոց Բաժանիւններ (Divisibilité) իրենց տարածուած ըլլալէն կը չետեւի . նոյն իսկ փորձը կը ցուցընէ որ նաեւ ամենակարծր մարմինն ալ զօրորինակ աղամանգը , կրնայ իր մասանցը բաժնուիլ : Աս բաժանումը մաօք ընելու ըլլանք (մեթաֆիզիկապէս)՝ յայտնի է

որ յանաւհմանս կրնաց յառաջ երթալ. բայց թէ իրօք ալ (փիղիգապէս) ընելու ըլլանք՝ թէ որ բնութիւնը մեր հիմակաւանունցած բաժնելու միջնորդներէն աւելի աղէկները մեզի տաղալ նէ, յսցանի է դարձեալ որ անհատականաց կարծեացը չետեւելով՝ չիկրնար ամէն սահմաններն անցնիլ՝ անսահմանութեան համնիլ, ինչու որ եթէ յանսահմանս յառաջ երթալու ըլլար բաժանումը, ան ատենը վերջին անբաժանելի սկզբնական մասին մեծութիւնն ոչինչ կ'ըլլար. ուստի եւ տարածութիւնն ունեցող բան մը կամ ոչինչ մը ինչպէս կրնաց տարածեալ մարմին մը կազմէլ: Խոկ զօրութենականաց կարծիքին համաձայն՝ մարմնոց բաժանումը յանսահմանս կրնաց յառաջ երթալ: Թէ որ փորձերու դիմելու ըլլանք, փորձերը չեն կրնար մեզի որոշ պատճախան մը տալ: Կան մարմիններ որ իրենց բաժանելիութեամբը զմեզ կը զարմացընեն. ծորելիները, տարածական կամ կազմակրագիմները, լուսաւոր, գունաւոր, հոտաւէտու համաւէտ մարմինները, արհեստով նաև հաստատուն մարմինները երբեմն ան աստիճանի կը բարակնան, կը պղտիկնան, կը տարածին ու կը ծաւալին որ ան մարդկային զգայարանաց տակ չեն իյնար, եւ մէկալ կողմանէ ալ իրենց զցութեան վեց չենք կրնար տարակութիւ:

Զբոյ կաթիլ մը շագաւոյ գառնալով այնչափ կը տարածուի որ աներեւոյթ կ'ըլլայ: Խոկերիչները մէկ գարեհատ (Graian) սոկիէն 36 քառակուսի մաս երեսով թիթեզ կը շննեն. սոկիէ թել շնողները 22 մաս երկայնութեամբ ու 1½ դիմ հաստութեամբ արծաթէ: գալապան մը կէս կամ մէկ ունկի (աչ. եւու-ը) սոկիով կ'օծեն, ու ձգելով կամ քաշերգ՝ 97 զազգ. մզնն երկայնութեամբ թել մը կը շննեն. եւ աս գործողութիւնը թէ որ տափակ ճնշելով ընելու ըլլան երկայնութիւնը 110 մզնի կը հասնի, միշտ արծաթի թելը սոկիզօծ մնալով. բայց աս սոկիէ թիթեզը կամ գրուազը ան աստիճանի կը բարակնայ՝ որ անոր 14 միլիոնը մէկտեղ բերելու ըլլանք՝ հազիւ մասի մը հաստութիւն կ'ունենան, ուր որ հասարակ տաղագրութեան թիթի մը թերթերէն նոյնչափ առնելու եւ վրայէ վրայ զնելու ըլլանք՝ ¾ անգոյ. մզնն երկայնութիւն կ'ունենան: Բայցինն ալ կրնաց մինչեւ ½³⁰⁰⁰⁰ զիմ բարակնալ եւ ամենէն ծանր մետաղն ըլլալով ալ՝ աս բարակութեամբ 3000 սոր երկայն թել մը հագիւ մէկ գարեհատ մը կը կըսէ: 1 լիտր (Litro) բարձրակը 81 անգոյ. մզնն կրնաց երկնալ. Մէկ գարեհատ կարմրաներկը (Carmín) 20 լիտր չուր կրնաց կարմրցնել: Մոռշկը՝ ամիսներով տարիներով՝ նոցեր, տուներ հոտով կը լեցընէ. եւ իբրէ զգալի եղանակաւ բան մ'ալ շիպակիրի: Ըստն մը իր հեռաւոր աէքը անոր հատէն կը գտնէ: Խոժէկական լուծուածներն ալ բաժանականութեան աղէկ օրինակներն

1 Զօրութեանականները առանց իւրենց կարծիքի մէջ ալ կը ստիպուին ընդունական կարծիքներն եւ կենալու մարմնով անհամաներն ալ կրնան ընդունիլ, անհամաներն ալ կրնան ընդունիլ, անհամաները իրեւ զօրութեանց կուտակ կ'իմացուի եւ աս խումբերով մարմնոց (Aggregate) մէ մասածելով, ինչպէս որ մասաւորները կը կազմուին:

Են : Լուսակիրով կամ ֆռաֆորով պատեր կը մնանք լուսաւորել , լուսակիրն վրայ առանց երեւելի պակասութիւն մը տեսնելու : Մարդու արեան զնդակները ^{1/37} զիծ արամագիծ ունին : Զբածին անասնիկներուն կամ ծրագձնիներուն (Infusoires) աշխարհքը կարծես թէ մարգուս համար չէ . միայն մանրադետը զանոնք մեզի կը յայտնել :

17. Տարածականութիւն : — Մարմինները միշտ մի եւ նցն ծաւալի մէջ չեն մնար , հապա ջերմութեամբ կամ ճնշմամբ կրնան մէծնալ ու պղտիկնալ . իրենց աս յատկութիւնները Ռուսական կամ Տ-ր-ց-ի-ն-ի-ն (Dilatabilité, Expansionibilité) ու Ճ-շ-ի-ն-ի-ն (Compressibilité) կը սույն : Աս յատկութիւնները կրնանք մեկնել թէ որ գնելու ըլլանք որ մարմոց անհատները կամ հիւլեները փոխոփական են , եւ կամ թէ մէկզմէկ անընդմիջապէս չեն շօշափեր , հապա միջոցով մը մէկզմէկէ հեռու կը կենան :


(Օդը ջերմութեամբ շատ դիւրութեամբ ու սաստկութեամբ կը տարածուի . ասոր փորձն ընելու համար՝ առնունք մէկ ճոթը բաց մէկալ ճոթը գնդաճել՝ ապակիէ խողովակի մը , (Պատ . 2.) գնդակը ձեռօք տարցնելէն ետեւ բաց կողմը գունադարձութեամբ կը դուռը նորէն վար կ'իջնայ :

Պատ . 2.

Որ ջրով լեցուն ամանի մը մէջ խոթենք . գնդակը պաղելուն պէէս՝ մէկէն ջուրը կը սկսի վեր ելլել . թէ որ գնդակը նորէն տարցընելու ըլլանք՝ ջուրը նորէն վար կ'իջնայ :



Պատ . 3 .



Առջի 16. յօդուածին մէջ յառաջ բերուած օրինակներէն շատերը մարմոց տարածականութեամբ ալ օրինակներ են :

Կեզ բերնով ջրով լեցուն շիշ մը տարցընելավ՝ ջուրը կը սկսի թափիլ . զնդակ մը որն որ հասարակ վիճակի մէջ օզակէ մը կը մտնէ կ'երէ , տարցուցածնուս պէս ալ չ'անցնիր : Զերմաշափն ալ (Thermomètre) անդկնն տարածականութեանը վրայ հասաւուած է . աս դործիքը որով որ ջեր-

մութեան կամ ողին բարեխառնութեան աստիճանները կ'իմանանք՝ աստիճաններու բաժնուած ապակիէ խողովակի մըն է (Պատ . 4.) որուն մէջի մնդիկը ջերմութեան համեմատ վեր երևով՝ նոյն տեղուոյն տարութիւնը կը ցուցընէ . աստիճանները փոխանակ խողովակին վրայ հանակելու . քովը կամ ետեւը դրուած տախտակի մը վրայ կը նշանակուի :

Պատ. 4. Ասոր վրայ ետեւէն ջերմաբանութեան հասածին մէջ ընդարձակ պիտի խօսինք:

Ամէն մարմին մի եւ նոյն եղանակաւ չխտարածուիր, բայց պիտի աւելի կը տարածուի որչափ որ կը տարգուի. բայց կան մարմիններ որ տաքնալով կը քաշուին, զորոք նակ՝ կացին, կաւը, փայտը եւ այլն, ասոնք զարտուղարին մը չեն կացուցաններ, ինչու որ ջերմութեամբ իրենցմէ բան կը պակսի, կը ցնդի, կամ մասունքնին կը քոյքայի եւ այլն եւ իրենք առջի վիճակին մէջ չեն մնար:

18. Ճ'նշականութիւն: — Ո'արմեոյ Ճ'նշականութիւնը՝ իրենց հիւսուածքին համեմատ քիչ կամ շատ է, ամէն օրուան փորձը կը ցուցընէ որ սպունդ

Պատ. 5. մը որչափ կը ճնշուի. փայտը, թուղթը, լա-

թը Ճ'նշուելով իրենց ծած նիւթերը գուրս կու տան. քարերն ալ մէծ զօրութեան մը տակ

կրնան ճ'նշուիլ. մետաղները իրենց Ճ'նշականութեամբ՝ մեզի դրամ ու շքաղրամ կը մա-

տակարարեն: Ծորելիները՝ ինչպէս ջուրը ընդհանրապէս հաստատուն կամ պինդ մարմին-

ներէն աւելի գժուարաւ կը ճ'նշուին. իսկ օ-

գերն ու կաղերը ամէնէն աւելի ճ'նշականներն են. ասոր պարզ փորձը կրնանք ընել աս

(Պատ. 5) գործէլքով, որն որ Օդական հրահան կ'ըսուի: Ասիկա ամետաղէ կամ ապակիէ խո-

ղովակ մընէ, որուն մէջը յ միտց մը օդախիտ կը մանէ կ'ելլէ: Խողովակը թէ որ ջոով լեցը-

նենք ու միտցով ճ'նշենք՝ ոչինչ տարբերութիւն կը տեսնենք, իսկ թէ որ օդով լեցուն

ըլլայ, ան ժամանակ մինչուել իր առջի ծաւալին

$\frac{1}{4}$, $\frac{1}{5}$ մասը կրնանք ճ'նշել: Եյսպէս ալ օդով լեցուած փամ- փուշտ (Հալոված) մը ճ'նռագը կրնանք ճ'նշել:

19. Օ'ակուսութիւն: — Քայտնի է որ մարմեոյ մը անթափանցելի կամ ընդդիմահայր եւ կամ անգործ մասը՝ պահինքն նիւթցն քանակութիւնը՝ իր Զ'նդունաց (Masse) կ'ըսուի. իսկ մարմեոյ մը բռնած տեղը կամ անջրապետութիւնը իր Ծուռը կը կոչուի: Փորձառութիւնը կը սորմլեցընէ որ մարմեոյ մը զանգուածը՝ իր բռնած բոլը ծաւալը չիկեցըներ, հասկա մէջ աեղերը միշտ մէծ կամ պղտի միջոցներ կամ նախէր (Pore) կը մնան, մարմեոյ աս յատկութիւնը Ծուռիունիւն (Porosité) կ'ըսուի: Աս յատկութեամբ ճ'նշականութիւնն ալ կրնայ մեկնուիլ:

1 Օդախիտ բռնէլով՝ ինչպէս որիիշ բռնէ քով (ուշւշ) որ մէջ առցցէն ոդ շատ անզամ ընթեցքներնուու մէջ կու չիկրնար անցնիլ, բանիլ: Ասոր նման դայ, պէտք է իմանալ ան աստիճանի է ջրախիտ բառն ալ:

Ուարմնոց վրայ եղած ծակերէն շատերը պարզ աչօք ալ կը տեսնենք, շատերն ալ ուրիշ միջնորդներով կ'իմանանք, զորօրինակ՝ սնդիկը ճնշման ամենակարծր փայտէն ալ կրնայ անցնիլ, ընդհանրապէս մարմնոց թրջկը՝ չորնալը, ծծելը՝ գուրս տալը, ծանրանալը՝ թեթեւնալը, կակղնալը՝ կարծրանալը, նցնապէս բժիշկներուն տռաւծ սպեզանեաց (Հնէլք) աղդեցութիւնը՝ ամէն մարմնոց ծակոտութիւնը կը ցուցընեն :

Ծառ մարմններ՝ ինչպէս բանքք փայտի կամ քարի կտոր մը, ջրի մէջ խոժելու առեննիս պղղջակներ (Հ-Պ-Շ-Շ) կ'երան. ասիկա նշան է որ նոյն մարմնները չուր շմած իրենց ծակերուն մէջ օդ ունին եղեր : Ջրապակներ (Hydrophane) ջրի մէջ մոսածին պէս ապակւոյ պէս թափանցիկ կ'ըլլայ. այնպէս իր ծակերուն մէջ չուրը կ'առնու, ինչպէս թռողթը՝ եղը կը ծձէ : Հաւակիթն ալ այսպիսի ծակեր ունենալով՝ միշտ դրսի օդին հետ հազորդութեան մէջ է, որով դիւրաւ կ'ապականի կը հոսի. եւ որպէս զի չհոսի կրածիր (ջրի մէջ լուծուած կիրի) մէջ շատ անգամ կը խոժեն կը հանեն, որպէս զի վրան կիրով ծեփուի. նցնապէս մարմնները եղալ, կամ չնարակով կամ վէրնիճով (Vernis) օծուելով անեղն կը մնան : Կայլակաւոր կամ ծորելի հեղուկներն ալ, զորօրինակ՝ ջուրը, եղը, իրենց մէջը անասուններ պահելով՝ մարմններ լուծելով : Օդահանի՝ մէջ պղղջակներ հանելով՝ իրենց ծակոտութիւնը աներկրայելի կ'ընեն :

20. Յանրութիւն: — Երբոր փայտ կամ քար մը, կամ ինչ եւ իցէ մարմին եղանակաւ մը երկրէն հեռանալու ըլլայ՝ ինք իրեն մնալուն պէս գետինը կ'իյնայ, ուստի ամէն մարմին գէպ ի երկիր ճիգ մը կը ցուցընէ. նոյնպէս մարմնոյ մը ուրիշ մարմին մը ճնշելը աս ճիգէն է, ասկէ է որ ամէն մարմին ծանր է կ'ըսենք, ու աս յատկութիւնը Ծ-Ա-Ռ-Ռ-Ռ-Ն (Gravité, Pesanteur): Աս ծանրութենէ աղատ չեն մէկ քանի հակառակ տեսնուած երեւոյթները, զորօրինակ՝ ծուխին, օդապարիկներ վեր ելլելը, կամ սունկին ջօմն յատակէն երեսն ելլելը, ինչպէս որ գէպ ի երկինք նետուած քարին վեր ելլելն ալ ծանրութեան զրութենէն աղատ չէ. ուստի ինչպէս որ հոս հակառակ զրութիւն մը ծանրութեան կը յաղթէ, անանկ ալ վերիններուն մէջ ուրիշ զրութիւն կամ հակառակ ճնշում մը ծանրութեան կը յաղթէ. ասոնց վրայ ետեւէն աւելի լրւաւոր գաղափարներ կ'ունենանք :

Վա ծանրութիւնը մարմնոյ մը ամէն մէկ փոքր մասին ալ կը պատշաճի, որովհետեւ մարմին մը որչափ փոքր մասանց բաժնենք՝ ասովիք միշտ իրենց յատուկ ծանրութիւնը ունին : Ան ուղղութիւնը՝ որով որ մարմին մը վերէն վար կ'իյնայ՝ Ո-Վ-Վ-Վ (Verticale) կ'ըսուի. աս ուղղութիւնը կամ թէ

ըսենք ծանրութեան ուղղութիւնը գտնելու համար՝ ամենէն դիւրին միջոցը դերձանի մը մէկ ճոժը ձեռքը բոնելով եւ կամ տեղ մը հաստատելով՝ մէկալ ճոժը ծանրկեկ մարմին մը կապելն է (Պատ. 6.), աս զործիքը կողութեայ (Plomb) կը-
Պատ. 6. սուի եւ ասոր ուղղութեան վրայ ձգուած ուղղորդ
գիծը կամ երեսը Հորիզոնական կ'ըսուի: Փորձառու-
թիւնը կը սորվեցընէ որ մէկզմէկէ հեռու չեղած
տեղեր ծանրութեան ուղղութիւնները իրարմէ զու-
գահեռական (parallèle) են (այսինքն՝ իրենց խո-
տորումը մեր զգայութեան տակը չ'կյանար), իսկ անոր
հակառակ հեռաւոր միջոցի մը մէջ մէկզմէկէ խո-
տորելով անկիւն մը կը շնեն: ասոր պատճառը՝
ծանրութեան ուղղութեան գէպի ի երկրիս կենդրոնն
ուղղուիլն է:

Ո՞ի եւ նոյն տեղը կամ թէ մօտաւոր տեղերու մէջ մար-
մինները հաւասար արագութեամբ կ'կյանան, թէ որ արգելքը մը
չունենան (ինչպէս օդին մէջ ինկող մարմնոց նոյն շուտութեամբ
չիյնալուն արգելքը օդն է): Մարմնոց ծանրութիւնը ժամա-
նակաւ չփոխսուիր, բայց տեղափոխութեամբ կը փոխսուի, զոր-
օրինակ՝ հասարակածին կողմերը ծանրութիւնը աւելի քիչ կամ
նուազ է քան թէ բեւեռներուն վրայ, նոյնպէս գէպի ի կեն-
դրոն երթարով կ'աւելնայ:

21. Զգողութիւն: — Երկրիս վրայ տեսնուած ծանրու-
թիւնը ուրիշ մէկ ընդհանուր ծանրութեան կամ Ծանրու-
թիւն (Gravitation) մասնաւոր գէպքն է. ինչու որ՝ ինչպէս
Նեւտրոն ¹ յայտնի ցուցուց՝ բոլոր երկնային մարմինները աս
ծանրութեամբ է որ կը շարժին, որն որ Զգողութիւն Հքութիւն
կամ Զգութիւն (Attraction) ալ կը կոչուի. աս զօրութիւնը
կամ ձգողութիւնը՝ որն որ մարմնոց հետ կապուած է՝ մարմնոց
զանգուածին համեմատ մէծ է, իսկ հեռաւորութեան երկրորդ
կարողութեան կամ քառակուսւոյն համեմատ կը նուազի, այս-
ինքն 2, 3, 4, 5 անգամ հեռաւորութեան մէջ 4, 9, 16, 25
անգամ նուազ կ'ազդէ, կամ թէ ըսենք՝ “Զգողութիւնը մարմնոց
զանգուածներուն հետ ուղիղ՝ իսկ հեռաւորութեանց քառակու-
սւոյն հետ խոտորնակ կը համեմատի,, : Աս Նեւտրոնէն գտնուած
օրէնքը Ծանրութիւն-Հքութիւն օքնէն+ կ'անուանուի. աս օրէնքը մեր
երկրիս վրան ալ կ'արժէ, եւ ինչպէս որ ամէն տեսակ մարմինն
ծանրութիւն ունի, նոյնպէս աս օրէնքն ալ ունի ու կը պահէ:

* Նեւտրոննեան օրէնքը կապէոնիկոսին 2 դրութեան (արեւուն

1. 1642ին ճնած ու 1727ին մեռած,

2. 1472ին գերմանիայի թռուած քաղ-
ականից երեւելի բնագէտ մըն է:

կենալուն՝ երկրիս շարժելուն) ու երկրիս կը բռնթեան սոսուգութիւնը աներկայեցի կ'ընէ, ու բոլոր մօլորակներուն շարժումը, դիրքը, մեծութիւնը, ճամբան որոշելու կ'օգնէ:

22. Կշիռ: — Ո՞արմեց մը իր ծանրութեամբ՝ զինքը վերցընազ ուրիշ մարմեց վրաց ըրած Ճնշտուր՝ իր Կշիռ (Poids) կ'ըսուի. աս կշիռն այնչափ աւելի է՝ որչափ որ մարմեցն զանգուածը աւելի է, որովհետեւ մարմեցն ամէն մէկ մասը իր ծանրութիւնն ունի. ասկէ կը հետեւի որ հաւասար կշիռ ունեցողները հաւասար ալ զանգուած ունին, եւ ասոր հակառակ՝ հաւասար զանգուած ունեցողները հաւասար ալ կշիռ ունին: Ասոր համար քաղցրականութեան կամ կենակցութեան մէջ մարմեց զանգուածը կշիռով կ'որոշենիք, որուն համար մասնաւոր գործիր մ'ալ ունինք Կուորտ (Կերտով) անուամբ, ասոր վրաց ետքէն խօսելու ասիթի՛ կ'ունենանկը:

Խնդիք շափիրու. համար բախկ' ասանկ ալ կշիռները իմանաւու ու ասպրերութիւնն առևներու. համար պէտք ենք յարմար միութիւն մը մեզի ընարել առնուլ: Գաղցիացից Արշէ (Gramme) իրենց միութիւն առած են, ասիկա մէկ խորանարդ աստիճանի դրի ծաւարով՝ մեծագոյն խոռոչ թեմբի զուտ ջրոյն կշիռն է: Արակն ասաներորդ, հարիրորդ ու հազարիրորդ մասը Տետրամ (Տասնարդակրամ). Անդէրամ (հարիրորդակրամ). ու Միլիլրամ (հազարորդակրամ). իսկ ասոր, հարիրիր ու հազար կրամը Տետրամ (Տասնակրամ), Էտրուրամ (հարիրակրամ), Գլուխամ (հազարակրամ) կ'ըսուի:

Աս զաղցիական կշիռը իր պարզութեամբը մեծ լիորդ ունի ու մեծ ընդունելութիւն զաման է ընազէներէն. նոյնպէս Ավետինուց (Quintal, Յետն). Լիւր (Livre, Վանդ). Առշի (Once, Չօթի). Դրամ (Drachme, Շանդին). Գրան (Grain, Ցրան) գործած ական միութիւններ են: Մէկ կենակնար 100 լիորդ է: Ա ինչնայի մէկ լիորդ (Վանդ) 32 ունկի (Չօթի), իսկ մէկ ունկին 240 զարեհամ (Ցրան) կը բաժնաւի: Գաղցիացւոց մէկ լիորդ (Լիւր) 16 ունկի (Once), իսկ մէկ ունկին 36 զարեհամ (Grain): Գաղցիացւոց 1 կրամը 13.714 Վիլն. զարեհամ կ'ընէ: ուստի եւ 1 Գլուխակրամը կ'ընէ 1 Վիլն. լիորդ 25 ունկի 34 զարեհամ: 1 Վիլն. լիորդ 560.012 միլիկրամի հաւասար է: Տաճկի օհան 2 Վիլն. լիորդի 4 ունկիի ու 3 զարեի հաւասար է:

1 Անգղիայի Լիւրը	= 0.4536005 Գլուխամ
„ Վիլնանայի	= 0.5600164 „
„ Պրուշի	= 0.4677110 „
„ Բուռուի	= 0.4095327 „
„ Հոււկուի	= 0.4251225 „

Ո՞արմեց մը կշիռը առանց իր ծաւային միու դնելու՝ Բացաւը (Absolu) կշիռ կ'ըսուի, ուստի վերի ըսուած միութիւն-

1 Աս կշիռը Կառանկի (Չօթի) ալ կրամ կոչուի:

2 Աս միութիւնները զանազան աղցաց քանական ալ մեծութիւն:

անին, անոր համար ալ մեկոնիր մեկային միշտ շիզաւ շիզաւաստիաներ, թէ ուղևու իրարու հետ նմանութիւն մ'ունենան:

ներով մարմնոց բացարձակ կշիռները կշռողի ձեռքի կը գըտնենք. իսկ մարմնոց մը կշիռը ծաւալին չետ ալ չամեմատութեամբ՝ Տեսչութեամբ (Spécifique) կշիռ կ'ըսուի:

23. Խոսութիւն: — Այրոր զանազան կշռով ու հաւասար ջերմութեամբ՝ չամազգի մարմիններ իրարու չետ չամեմատելու ըլլանք, կը դանենք որ իրենց ծաւալին չետ ուզիղ կը չամեմատին, պյունքն որչափ որ մարմնոց մը ծաւալը մեծ է նէ կշիռն ալ մեծ է, որչափ որ պյունքն պյունք: Բայց չամազգի կամ նոյնատեսակ չեղող մարմնոց մէջ ասանել չե-, զորօրինակ՝ կրնոյ մեծագոյն ծաւալով մարմին մը փարրագոյն ծաւալով մարմիննէ քիչ կշռել, որուն պատճառը յայտնի է: Հաւասար ծաւալով չամազգի մարմիններէն ծանր կշռող կամ հաւասար ծաւալի մէջ աւելի նիւթ ունեցողը՝ մէկաբէն խորոշոց կ'ըսուի: Թէ որ մարմնոց մը խորոշուն (Densité) իմանալ կամ թռութ նշանակելու ուզիղը, չենք կրնար բարակ-խորոշուն իմանալ կամ նշանակել, վասն զի առանց ծակալիքի մարմին չկայ. ուստի միայն յորաբերութեամբ (relativement) կրնանք իմանալ կամ նշանակել: Առ յարաքերական խոռութիւնը չափելու համար՝ ընդ հանրապէս իրրեւ միռութիւն կ'առնուի: 1 ծաւալով զուտ ջրին զանգուածը, ջրին խոռութիւնն ալ 1ի հաւասար գնելով, զորօրինակ՝ թէ որ սուրբոյն խոռութիւնը կ'ուզենք չափել կամ իմանալ, պէտք ենք մէկ խորանարդ ուր սոկին՝ մէկ խորանարդ ուր ջրին չետ չամեմատել, եւ աս զէպքիս մէջ կը դանենք որ՝ սոկին զրեթէ 19 անգամ ջրէն աւելի զանգուած ունի կամ կը կշռէ, ուստի սոկին ջրէն 19 անգամ խառապոյն ըլլալով՝ իր խոռութիւնը 19 է:

1 առածներնես կը հետեւի որ մարմնոց բացարձակ կշիռները իրենց զանգուածներուն չետ ուզիղ կը չամեմատին, նոյնպէս հաւասար ծաւալ ունեցող մարմնոց աւեսակարար կշիռները իրենց բացարձակ կշիռներուն չետ ուզիղ կը չամեմատին, եւ որովհետեւ հաւասար ծաւալ ունեցող մարմնոց խոռութիւններն ալ իրենց բացարձակ կշռոյն չետ ուզիղ կը համեմատին, որեմն մարմնոց աւեսակարար կշիռները իրենց խոռութեանցը չետ ուզիղ կը համեմատին: Ասկէ յառաջ կու ոս թէ ինչպէս որ մարմնոց խոռութիւնը՝ նոյն եզանակաւ իրենց աւեսակարար կշիռն ալ կրնանք գանել, զորօրինակ՝ մէկ խորանարդ սանդիմէդր երկաթը 7, 8, իսկ մէկ խորանարդ սանդիմէդր սոկին ճիշտ 19,258 կրամ կը կշռէ, ուր որ ջրին մէկ խորանարդ սանդիմէդրը 1 կրամ կը կշռէ, որեմն երկաթին աւեսակարար կշիռը 7, 8ն է, իսկ սոկին 19,258: Ընդ հանրապէս մարմնոց մը տես, կշիռը կը գտնուի թէ որ իր բաց, կշիռը նոյնչափ ծաւալ ունեցող ջրոյ կշռոյն վրայ բաժնենք:

24. Մարմինները մէկզմէկէ կամ արտաքին եւ կամ ներքին յատկութեամբ կը տարբերին, առջնը կուտակութեան վիճակ կ'ըսուի, իսկ երկրորդը քիմիական յատկութիւն, առ երկու յատկութեանց վրայ երկու մաս բաժնելով կը խօսինք :

Ա .

Մարմնոց արտաքին տարրերութիւնը կամ կուտակութեան վիճակը :

25. Կուտակութեան վիճակ, պինդ մարմիններ : — Արգումենտան (Agrégation) վիճակ ըսելով՝ մարմնոյ մը մասունքներուն կամ հիւլէներուն մէկզմէկու քով դալով ու կուտելով միանալու կերպը կամ եղանակը կ'իմանանք . եւ որովհետեւ կը տեսնենք որ ամէն մարմնոց մասունքները կամ հիւլէները մի եւ նշյն կերպով քովէ քովէ չեն եկած ու կապուած, զրորինակ՝ քարի կամ փայտի մասունքը ուրիշ եղանակաւ կապուած են, զրոյ կամ օդին մասունքը ուրիշ եղանակաւ, անոր համար մարմինները աս նկատմամբ երկու կը բաժնուին՝ Պինդ կամ Հաստուածուն (Solide) ու Հեղուած (Fluide) : Պինդ մարմիններն անոնք են՝ որոնք ներնակաց ձեւ մ'ունին եւ իրենց մասունքը շարժելու համար զօրութիւն մը պէտք է, ննչպէս է երկաթը, քարը, փայտը եւ այլն : Պինդ մարմիններուն մէջէն ալ ոմանկը Կործէ ոմանկը Կուտակ են՝ իրենց մասանցը մէկզմէկէ հեռանալու կամ բաժնուելու ատեն ըրած ընդդիմութիւններուն համաձայն : թէ որ մասունքները մէկզմէկէ հեռանալով եւսեւ կապակցութիւնը շվերնալով՝ դարձեալ առջի վիճակներնուն կը դառնան են՝ Էլաստիկ (Elastique) կ'ըսուին, չէ՝ թէ որ նոյն վիճակին մէջ կը մնան՝ Տուրուած (Ductile), իսկ թէ որ կապակցութիւնը վերնալով կը քայլացին՝ Գլուխի կ'ըսուին :

Աս բառածները միայն յարաբերութեամբ են, որովհետեւ զանազան աստիճաններ ունենալուուն՝ կարծրին ու կակուդին, առաձգականին, տարածականին ու գիւրարեկին մէջ որոշ սահմաններ չիդրափր: Քիչ զօրութեան մը նկատմամբ ամէն մարմին առաձգական է, կրնայ միշտ քիչ մը առջի տայլ զօրութեան: քիչ առաձգականութիւն ունեցող մարմինը Առաջինան առաջին քիչ է կ'ըսուի: բայց քիչ ու չափ առաձգականութիւն ունեցողներն ալ Առաջինան առաջին մ'ունին, անանեկ որ ան սահմանն անցնելուուն պէս՝ կամ մասունքները կը

բաժնուին եւ կամ՝ ուրիշ մասունք դրից մէջ կը մտնէն։ Բայց հասարակորն առաձգական մարմին կ'ըսուի նէ, չատ առաձգականութիւն ունեցող կ'իմացուի։

Մարմին մը մէկալէն կարծրագոյն կ'ըսուի՝ թէ որ անիկա կրնայ գծել։ մեր ճանշած մարմիններուն մէջն ամենէն կարծըլ ազգամանդն ու իրիտիտնն է։ ետեւէն կու գան գորունդ, գուարզ եւ այն։ Փղոցուկը ու կարծրացած պողպատը (չէլի) ամենէն աւելի առաձգական մարմիններն են։ արոյը ծէծելով կամ՝ կառնելով ազէկ առաձգական կրնայ ըլլալ։ նաև ապակին իր գիւրարեկութեամբն ալ՝ կրնայ ազէկ առաձգական ըլլալ, զորօրինակ՝ բարակ ապակիի թէլերը, փունջերը, տախտակները՝ որոնցմէ ապակիի թմրուկն ալ կը շինուի։ Ծեծելով ամենէն աւելի տարածւողներն են կապարը, անազը, սոկին, իսկ քաշելով կամ՝ ձգելով՝ բարդինը (բնուսկին), արծաթը, երկութը։ Արտաք կարգի գիւրարեկութեան ենթակայ են շուտով կամ մէկն պաշած ապակինները. զորօրինակ Ապակու ոյ կաթիլ ըսուածը (Larme bata-vique), (Պատ. 7.) որուն ճոմթ քրցուցածնուս պէս՝ բալորը մէկն փոշի կը գտանայ. նոյնպէս Պոլոնիան շիշը, որն որ մեծամեծ հարուածներու դէմ կը գնէ, բայց թէ որ գայլախազի փշոտուկ մէջը ձգելու ըլլանք՝ կառը կառը կ'ըլլայ։

26. Նեղուկ մարմիններ։ — Նեղուկ մարմիններ կ'ըսուին անոնք՝ որոնք որ ինքնակաց ձեւ մը չունին, եւ իրենց մասունքները մէկզմէկէ գիւրաւ կը զատուին։ Առոնք երկու կը բաժնուին։ Կոյլուկէ կամ՝ Ծորելի նեղուներ կամ՝ Ծորելիներ (Liquide) ու Առյունուն կամ՝ Տորենուն նեղուներ (Fluide élastique)։ Առջնները ճնշման աւելի դէմ կը զննեն քան թէ ետքինները, անոր համար շատ անդամ Անձնշական ալ կ'ըսուին։ առջնները դէմ իրենց կաթիլներուն մէջ փոքր կապակցութիւն մը կը ցուցընեն, իսկ ետքիններն ան ալ չունին, հապա միշտ մէկզմէկէ հեռանալու ճիգ կը ցուցընեն։ Առաձգական հեղուկները գարձեալ երկու տեսակ են՝ Շոչէ եւ Կազ (Gaz). շոգին աւելի գիւրաւ կը ճնշուի քան թէ կազը եւ ցրտութեամբ գիւրաւ իր կուտակութեան վիճակը կը փոխէ ու ծորելի կ'ըլլայ։

Զարը իր հասարակ վիճակին մէջ, գիւնայ սովին կամ ալքոոլը, եղը, անդիկը եւ այն, կայլակամեւ կամ՝ ծորեկի հեղուկներ են։ Օդը առաձգական հեղուկ է։ իր ճնշականութիւնն ու իր տարածուելու ճիգը։ Օդահանի մէջ գրուած օդով լեցուն փամփուշտին վրայ շատ ազէկ կը տեսնուի։ Զուրը եռալով շոգի կը գտանայ. ջուրը իր մասնակրուն բաժնելով՝ թթուածին ու ջրածին կազերը կ'ելլն։

27. Կուտակութեան վիճակին պատճառը։ — թէ որ կուտակութեան վիճակիններուն կամ ձեւերուն պատճառը փրետուելու ըլլանք՝ յայտնի է որ մարմիններուն ներախ դին պիտի փնտունք, ուր որ մեր փորձառութիւնը չիկրնար թափանցել,

ուրեմն մեր զգայութեան տակն ինկող պատճառ մը չգտնելով՝ զօրութիւններու պիտօր զիմնեք, այնպիսի զօրութիւններու որպէս երեւցիմներուն հակառակ չելլելէն զատ՝ ըստ կարի մէկնեն ու լուսաւորեն։ Կը տեսնենք որ պինդ մարմնոյ մը մասունքները մէկզմէկէ բաժնել ուղած ատենիս՝ ընդդիմութիւն մը կը կրենք մարմնոյն կողմանէ. անոր հակառակ առաձգական չեղուկի մը կամ կազակերպ մարմնոյ մը մասունքը քովէ քով բերելու համար դարձնեալ ուժոյ մը կը կարօտինք. ասկէ կը հետեւի որ մարմին մը պարզապէս հիւլէներուն կամ մասանցը քովէ քով շարուելովէ չէ կազմուած, ապա թէ ոչ ամէն մարմին աւազի պէս անկապ անցարիր կ'ըլլար, հազար կան ուրիշ զօրութիւններ որոնք մարմիններուն մասունքներն իրարու հետ կը կազեն, կամ իրարմէ կը վրեանեն կը մղեն. աս զօրութիւններուն Հե-է-է-է-է-ն Հը-ը-ը-ն-է-ն (Force moléculaire) կ'ըսենք. հիւլէական զօրութիւններէն անիկա՝ որն որ մարմնոց մասունքը իրարու քով կը բռնէ և թող չփառը որ դիւրաւ քայլքայն՝ Հե-է-է-է-ն կամ Հե-է-է-ն Հը-ը-ը-ն-է-ն (Attraction) կ'ըսուի. իսկ ան զօրութիւնը որն որ մարմնոց մասունքը իրարմէ կը մղէ կը վանէ, Վ-է-է-է-ն կամ Վ-է-է-ն Հը-ը-ը-ն-է-ն (Repulsion) կ'ըսուի, որն որ երբեմն Ա-է-է-է-ն Հը-ը-ը-ն-է-ն (Force expansive) կամ Ա-է-է-ն (Expansion) անունն ալ կ'առնու։ Զգողութիւնը թէ որ մի և նոյն մամնցն մասանցը մը ջն է նէ, Կ-է-ն-ն (Cohésion) կ'ըսուի, իսկ թէ որ զատ զատ մարմիններու մէջ է նէ Յ-է-ն-ն (Adhésion): Երբոր մարմնոյ մը մասանցը վրայ ձգողականութիւն կը տեսնենք՝ կրնանք ըսել որ անոր վրայ Զգողութիւնը կը տեսնենք՝ Վ-անողութիւնը Զգողութիւնն է աւելի է. Բնուպէս՝ պինդ մարմնոց վրայ ձգողականութիւնը վանողականութիւնն է աւելի ըլլալով՝ ձգողութիւնը կը տիրէ, անոր հակառակ հեղուկներուն մէջ վանողութիւնը կը տիրէ։

Առ զօրութիւնները այսպիսիք քիչ հեռաւ որութեան մը կ'ացզէն որ մեր դպայութեանը տակ չ'իշնար. անոր համար կոտրած ապակւոյ մը կոտրուանքը քովէ քով բերելով չենք կրնար մատցնել. ինչու որ ձգողութեան ացցեցութեանը հարկաւոր եղած մօտաւորութեան չենք կրնար բերել. ասոր հակառակը կը տեսնենք մովի, հալած երկաթի, հարած ապակւոյ, յշկուած (բոլի) մարմար վրայ. որովհետեւ ասոնց մասունքը կրնան ան մօտաւորութեան զալ՝ որն որ ձգողութեան համար հարկաւոր է :

28. ¶ անողութեան ու ջերմութեան նմանութիւնը : —
¶ երի երկու զօրութիւնները՝ մարմիններուն մի եւ նոյն եղանակաւ շնորհաւութիր, ինչու որ թէպէտ մարմինոց կուտակութեան ձևուր

մեկնելու համար ձգողութիւնը անհրաժեշտ հարկաւոր է, եւ իբրև պարզ ձգողութիւն՝ կը տեսնենք ալ վրանին, բայց վանողութեան համար ասանկ չէ: Մարմնոց վրայ տեսնուած վանողականութիւնը ուրիշ մէկ վիճակի մը չետ միշտ կապակցեալ է, այսինքն ջերմութեան¹ հետ ուստի եւ այսպէս վանողութեան տեղ կու դայ ջերմութիւնը. եւ ասով զօրութեան մը ենթադրութիւնը կը վերնայ: Ամեն օրուան փորձերնիս մեղի կը ցուցընէ որ՝ մարմին մը ջերմութեամբ կամ տաքութեամբ կ'ընդարձակի կը տարածի, իսկ անոր հակառակ պաղելով կամ տաքութիւնը պակսելով՝ կը քաշուի կը պատիկնայ. բայց առ հասարակ կամ հաւասար գոլով այլոց՝ միշտ հեղուկները պինդերէն աւելի կ'ընդարձակին: Ջերմութիւնը մի եւ նոյն մարմինը զանազան կուտակութեան վիճակի մէջ կը խոթէ, ինչպէս է ջուրը՝ որն որ երբեմն պինդ սառոցց, երբեմն հոսանուած ծորելի, երբեմն տարածական շոգի կը տեսնենք. եւ դարձեալ՝ կարծր երկաթը ջերմութեամբ ջրի պէս կը վազէ:

29. Ջերմութեամբ վանողութեան մեկնուիլը: — Ջերմութեամբ ու ձգողութեամբ մարմնոց վրայ տեսնուած կուտակութեան վիճակներուն տարբերութիւնը աս եղանակաւ կը մեկնուի: Աս երկու զօրութիւնները միշտ հակառակ կ'ազգեն. ձգողութիւնը՝ որն որ մարմնոյն մասանցը մէջ տոգորուած է, եւ միշտ մարմնոյն մասունքը իրարու քոլ պահել կը ճգնի, զջերմութիւնը կամ ջերմանիւթին հիւլէներն ալ միանդամայն իրեն կը ձգէ, եւ նոյն ատենը ջերմութիւնն ալ իրեն վանողական կամ սփոռողական զօրութեամբը կը սկսի գործել. թէ որ ձգողութեան յաղթելով՝ մարմնոյն մասունքը իրարմէ կը մղէ կը հեռացընէ՝ իր վախճանին կը հասնի, այսինքն՝ մարմինը իր կուտակութեան ձեւը կը փոխէ, պինդ է նէ՝ ծորելի կ'ըլլայ, ծորելի է նէ՝ առաձգական հեղուկի կը դառնայ: Իսկ թէ որ չկրնայ յաղթել՝ ան ժամանակը հաւասարակշութեան մէջ կը մնան. ինչպէս ծորելի հեղուկներուն մէջ հաւասարակշութեան մէջ են, իսկ պինդերուն մէջ ձգողութիւնը յաղթական է, եւ առաձգական հեղուկներուն մէջ ջերմութիւնը:

30. Հարում, կցում: — Ինչպէս որ ըսինք, երկու մարմին քովէ քով գալերնուն պէս մէկղմէկու վրայ ազգեցութիւն կ'ընեն, մէկը զմէկալը կը ձգէ, եւ աս ձգողութիւնը Յուրաքանչ կ'ըսուի, որն որ նոյն է մի եւ նոյն մարմնոյն մասանցը մէջ տեսնուած ձգողութեան հետ, որն որ Կառան կ'ըսուի: Աս յարումը աղէկ կը տեսնուի յղկուած երկու ասպակիէ կամ կապարէ տախտակներու վրայ, որոնք քովէ քով գալով անանկ

¹ Ցես ջերմարանութեան Հատածը:

մէկզմէկու հետ կը միանան որ բաժնելը գժուար կ'ըլլայ ։ այսպէս է նաև պղնձէ ու կապարէ տախտակներու քովէ քով գալը ։ Բայց առ զօրութիւնը աւելի կ'ըլլայ ։ թէ որ զատ վիճակ ունեցող մարմիններ քովէ քով գալու ըլլան, ինչպէս պինդ ու հեղուկ մարմիններ ։ Աս զօրութիւնը կրնայ չափուիլ կշորդի մը ձեռօք, որուն մէկ թաթին մէջ կշխար կը դրուի, իսկ մէկալ կողմը ինչ եւ իցէ նիւթէ շխտակ տախտակ մը կը կախուի ։ առնունք ապակիեւ տախտակ մը ։ հիմա ասիկա թէ որ սնդիկին վրայ դպցընելու ըլլանք՝ մէկալ թաթին մէջ կրնանք կամաց կամաց կշխար աւելցընել մինչեւ որ ապակին սնդկին երեսէն բաժնուի ։ զօրութեան բուն չափը՝ ամենէն վիրջը դրուած աւելցուած կշոյն ու վերջինէն առջինին մէջ տեղն է ։ թէ որ յարման ձեռօք պինդ մարմնոյն ձգողութիւնը հեղուկին ձգողութեան յաղթելու ըլլայ, կամ թէ ըսենք տախտակը թթվելու ըլլայ ։ ինչպէս փայտէ տախտակ մը ջրոյ վրայ դնելով կ'ըլլայ, ան ժամանակը կշորդի ձեռօք միայն ծորելոյն կցմանը մեծութիւնը կ'իմացուի ։ ինչու իր ինչ տեսակ հաւասար մեծութեամբ տախտակ որ առնելու ըլլանք մի եւ նցն զօրութեամբ կը բաժնուի ։ թէ որ ասխտակին վրայ բարակ եղ քսելու ըլլանք, չիթքիք՝ եւ յարման զօրութեան մեծութիւնը կը փոխուի ։ ասկէ կը հետեւի որ յարման զօրութիւնը շատ քիչ հեռաւորութենէ միայն կրնայ ազգել ։ նցնը կը ցուցուի նաև թէ որ զանազան հաստութեամբ տախտակներով փորձ ըլլայ, ինչու որ տախտակներուն հաստութիւնը բարակութիւնը յարումը չեն մեծցըներ, որով միանգամայն կը ցուցուի որ յարման մէջ միայն մերձաւոր մասունքներն են մէկզմէկու վրայ ազգողները ։

Աս ըսածներն ու գիւրին է մեկնելը թէ ինչու համար ջրոյ կաթիլ մը շխտակ փայտի մը վրայ կաթելու ըլլայ ։ կը ծծուի, իսկ անոր հակառակ եթէ փայտին վրայ եղ քսուած ըլլայ ։ կաթիլը վրան զնդանէն կը կենայ ։ նոյնպէս սնդկի կաթիլ մը անազքի վրայ կը ցրուի, իսկ երկաթի կամ ապակոյ վրայ զնդակերպ կը մայ ։ թթչած ապակիէ տախտակներ մէկզմէկ կը բռնեն ։ Երկու մարմին մէկմմէկու փակցընելը կամ կպցընելը կամ անազքէլը (լուսնիւթեամբ) մարմնոց մէջը դրուած հեղուկին կամ սինմին ու սոսինմին (Հաւլու, Շառնիւթաւ) եւ կամ հարմանը ու իրենց մէջ եղած կցմանը վրայ կայցելայ է, եւ ասոնց հեղուկ վիճակի մէջ ըլլալը անոր կ'օգնէ որ ազէկ մը երկու մարմնոյն ալ մասունքները իրարու կը մերձնան, կը յարին ։ եւ իրենք չորսայով եւ պնդանազք կը կցին ու հաստատուն կ'ըլլան, եւ ասոնցմէկ կողուած մարմիններն իրենց հաստատութիւնը կ'առնուն ։ Ենորելի մարմնոց մէջ եղած յարումը՝ եզին ջուրին իրարու կոչելէն կը տեսնուի, նոյնպէս առաձակական հեղուկներուն պինդ ու ծորելի մարմնոց հետ ունեցած յարումը՝ ոդին՝ ապակոյն, փայտին, մետաղներուն, ջրին հետ կպչելէն կ'իմացուի ։

31. Գիմացկունութիւն ։ — Ան զօրութիւնը որով որ

պինդ մարմին մը իր մասանցը բաժնուելուն կամ խախտելուն գէմ կը կենայ՝ մասնաւոր անուամբ իր Դիմացիւնութիւնը կամ Արքունիւնը կը կոչուի։ Աս դիմացկունութիւնը յաղթուելով մարմինը կամ իւ էրի իւ դուռը կամ իւ էրի կամ իւ նույն եւ կամ իւ լուրի։

Դիմացիւնութիւնը կը լուսուի նէ՝ ան զօրութիւնը կիմացուի՝ որով մարմինը փրթելու պատռելու գէմ կը դնէ, երբոր իր երկայնութեանը կը ձգուի։ Աս ընդդիմութիւնը՝ մարմինը հաստութենէն կամ միջակտուրէն¹ (Section) կախում ունի ու անոր չետ ուղիղ կը համեմատի։ Աւրեմն զանազան մարմնոց բացարձակ դիմացկունութիւնը իրարու չետ համեմատելու համար, մէկ միջակտուր մը իրբեւ միութիւն որոշելու, ու որոշ կշիռ մը առնելու ենք, որոնց չետ համեմատելով ինչ եւ իցէ մարմնը դիմացկունութիւնը կրնանք որոշել, ինչպէս՝ քառակուսի սանդիմէդը միջակտուրը իրբեւ միութիւն առնելով՝ նոյն հաստութեամբ զանազան մարմիններուն որչափ քիլոկրամ բեռ վերցընելէն՝ անոնց դիմացկունութիւնը կիմացուի, զորորինակ՝

Մէկ քառ. աանդ. թարիի կամ կակդի (Tilia)

դաւազան մը	918	քիլ. բեռ. կը վերցընէ.
Պայրի Շաճի կամ Սարոյի (Pinus sylv.) դաւազան մը	1021	" " "
Եղենի (Pinus abies) դաւազան մը 601 էն մինչեւ	929	" " "
Կաղնի (Quercus) դաւազան մը 1150էն մինչեւ	1466	" " "
Ոփիի կամ Փեկոնի (Fagus) դաւազան մը 1349էն մինչեւ	1586	" " "
Երենոսի դաւազան մը	534	" " "
Պղնձէ թել մը	2782	" " "
Արցորէ "	3550	" " "
Ոտիիէ "	4645	" " "
Կաղապէ "	272	" " "
Անաղէ "	457	" " "
Արծաթէ "	3411	" " "
Երկաթէ "	4182	" " "
Կաղակն 142էն մինչեւ	233	" " "
Կանեփէ շուան 350էն մինչեւ	620	" " "

Ան զօրութիւնը որով որ մարմինը կոտրուելու գէմ կը դնէ, իր Յարբերակունութիւնը դիմացիւնութիւնը կը կոչուի։ աս յարաբերական դիմացկունութիւնը՝ բացարձակին չետ շատ սերտ կապակցութիւն ունի։ Խոյնափէ Ճնշման ու ոլորման գէմ կեցող

1 Մէկնութեամբ՝ ըստելով միւս կարև լով՝ ելած երեսը կիմանանք։ դաւազակալ մարմնոց մէջ տեղէն կարիւ

զօրութիւնները՝ մարմնոց բացարձակ դիմացկունութեան չետ մեծ կապակցութիւն ունին :

Գործնականին գալով՝ ապահով գործելու համար՝ բացարձակ դիմացկունութեանց թիւները մետաղներու համար $\frac{1}{2}$ ընկելու է, որպէս զի ապահովութեամբ դիմանան, ինչպէս շփրթելու համար՝ չուանները, չորթաները, չկոտրելու համար՝ չորիզոնական սիւնները, չճնշուելու համար՝ ուղղաձիգ սիւնները, եւ չդառնալու շրուելու համար՝ դայլիկններն ու առանցքները՝ նոյն համեմատութեամբ շինելու է. այսինքն՝ թէ որ մետաղ մը երկու դիմացկունութիւն ունի նէ՛ իրբեւ, մէկ հաշուելու է, նոյնպէս փայտեղին մը երկը դիմացկունութիւն ունի նէ՛ իրբեւ, մէկ սկսելու է, ու անանկ վարուելու է, որպէս զի ըստ պատահման բեռը առելնալու ըլլայ՝ կարենայ տանիիւ :

32. Խիւրեղացում: — ‘Զգողութիւնը չէ թէ միայն մարմնոց հիւլէնները կամ մասունքները իրարու քով կը բռնէ, հապա անոնց վրայ ազգելու եղանակէն՝ անոնց զանազան յատկութիւններ կու տայ, ինչպէս՝ առաձգականութիւն, ծաւալականութիւն, գիւրաբեկութիւն, դիմացկունութիւն, եւ այլն. ասոնցմէ զատ կու տայ նաեւ զանազան բնական կարգաւորեալ ձեւեր: Փորձառութիւնն ալ կը ցուցընէ թէ միշտ բնութիւնը ջանկ ու ձիգ մը ունի որ մարմին մը կաղըուելու ատեն իրեն փոքրադցն մասունքները կամ հիւլէնները կարգաւ ու համաշափապէս (symétriquement) իրարու քով դան ու անանկ ամբողջ մը կաղմն. ասիկա թէ գործարանաւոր եւ թէ անգործարանաւոր մարմնոց մէջ կը տեսնենք, միայն աս տարբերութեամբ որ առջնններուն մէջ կը ըստ ձեւը՝ իսկ երկրորդին մէջ անկիւնաւոր ձեւը կը տիրէ: Այսպէս բնութեան ձեւոր առանց մէքենական արհեստի համաշափ ու կարգաւորեալ երեսներ ունեցող մարմին մը Բէ-րէ-լ կամ Պէ-ռու-շ կամ Ս-ռ-ն-է (Cristal) կ'ըսուի, ինչպէս՝ աղուձակը (քայլ բուռ), ձեան հատերը, եւ շատ հանգեր. բայց որպէս զի մարմին մը բիւրեղանայ կամ սառնանայ՝ զանազան արգելքներէ ազատ պիտօր ըլլայ, կամ թէ ըսենք՝ զանազան պարագաներու հարկաւորութիւն կայ. ինչպէս լցծ վիճակ մը, որն որ կընայ թէ ջրով եւ թէ ջերմութեամբ կ'ըած ըլլայ, գարձեալ ազատ շարժական ըլլայ եւ այլն: Այծ վիճակի մէջ զանուող մարմին մը որպէս զի գարձեալ պիտանալով բիւրեղանայ կամ սառնանայ՝ գլխաւորաբար երկու միջոց կայ. մէյ մը կամաց կամաց պաղեցընել կամ ցրացնել, մէյ մ'ալ ցնդեցընել կամ շողիացընել. կընանք նաեւ լուծուածին մէջ նիւթ մ'ալ աւելցընելով, ու նաեւ Ճնշմար բիւրեղացընել:

Առջինին որինակ կրնայ ըլլայ հարցի մը մէջ հալած ծծումքը, որն որ պաղելն յառաջ վրայի խաւը կամ կապած կեղեւը մէկդի առ-

նելով՝ մէջն հեղուկը թափերու է ու թող տալու է որ մացածը պազի, որով հարցին տակը անթիւ ծծմբոյ բիւրեղներ կը ձեւանան. իսկ երկորդին օրինակ կրնայ ըլլալ՝ ջրոյ մէջ լուծուած աղը, առ լուծուածը ջրով յագելէն կամ կշռանալէն ետև՝ ջուրը շոգիացուելու ըլլայ, աղը կը բիւրեղանայ. նոյնպէս տաք բորակի լուծուածէ մը ջուրը ցնդելով բորակի բիւրեղներ կը ձեւանան. Դարձեալ պղնձի արջասպի կամ ծծմբոյ թթուու-պղնձարոխի (Vitriol de cuivre, Sulfate de cuivre) ջրով լուծուածին մէջ գինուոյ ողի աւելցուելու ըլլայ, բիւրեղներ կը ձեւանան. նոյնպէս ծորելի վիճակով քացախի թթուուն ձնչելով կը բիւրեղանայ:

Կան պատճառներ ալ՝ որոնք մարմնոյ մը բիւրեղանալը կը գիւրինցընեն, ինչպէս բիւրեղանալու մաս հարուած կամ ցնցում մը, նոյնպէս ուրիշ մարմնոյ մը երեսի կամ օդոյ ներկացութիւնը, դարձեալ ուրիշ բիւրեղի մը մօտաւորութիւնը:


Բիւրեղները այնչափ կարգաւորեալ ու մեծ կ'ըլլան՝ որչափ որ կամաց կամաց պաղելու ու ցնդելու ըլլան. իսկ անոր հակառակ շուտով եղածին պէս՝ պղտի պղտի բիւրեղներու կամ պաղածներու խումբ մը կ'երէ, ինչպէս է մարմնը, առ տեսակ պաղածները մասնաւոր անուամբ Բէ-րէ-լու-Շէ-ռ (Cristallin) կը կոչուին:

33. Եկարեղագրութիւն: — Օանազան մարմնոյ բիւրեղներուն ձեւերուն միտ դնելու ըլլանք՝ կը տեսնանք որ մէջերնին շատ տարբերութիւն կայ, առ ձեւերուն գիտութիւնը՝ Բէ-րէ-լու-Շէ-ռ-Շէ-ռ (Cristallographie) կ'ըսուի, ու Հանքարանութեան զիսաւոր մասն է: Մենք հոյ համառօտիւ մը կ'անցնինք:

Երբոր մի եւ նոյն տեսակ մարմնոյն կազմած բիւրեղները զննելու ըլլանք՝ շատ անդամ անոնց մէջն ալ տարբերութիւններ կը նշարենք. զորօրինակ՝ գաւարզի¹ բիւրեղները հասարակօրէն աս (Պատ. 8.) կարգաւորեալ ձեւով կը գըտնուին. բայց շատ անդամ ալ աս (Պատ. 9.) անկարգ ձեւով

Պատ. 8.

Պատ. 9.



1 Տես Բառակ. Պատմութիւն, ի վիճնեա. երես 140.

կը լրան՝ բայց անանկով ալ ամէն մարդ կը տեսնէ որ մէջերնին մէկ մէծ նմանութիւն մը կայ. այսինքն՝ միշտ վեցկողմեան սեան մը վրայ՝ վեցկողմեան բուրդ մը կը ձեւացընեն. մէէպէտ եւ զանազան արգելքներէն կամ պատճառներէն՝ կազմուելու ատեն մէկուն աս կամ ան կողմը վեասած, պակսած կամ աւելցած ըլլայ. բայց ասկէ որչափ տարբերութիւն ըլլայ նէ ըլլայ՝ միշտ մէկզմէկու. համեմատ երեսներուն անկիւնները իրարու հաւասար են: Երբոր բիւրեղ մը կը ստորագրուի նէ միշտ ամէն պակսութիւններէ վերացընելով ու ամէն կողմանէ համաչափ կը ստորագրուի:


Ամէն բիւրեղներու կամ պաղածներու մէջ միշտ մէկ Մէջ-իւր կամ կիւնդրոն մը կը մոտածուի, եւ դարձեալ բիւրեղի մէջ կան այնպիսի ուղղութիւններ՝ որոնց համեմատութեամբ բիւրեղն երեսները համաչափ դիրք մը կ'ունենան. աս ուղղութիւնները Ա-անց+ կ'ըսուին, որոնք մարմնոյն ծայրանկիւններէն ու միջակէտէն կը ձգուին. յայտնի է որ ասանկ մարմնոց մէջ այսպիսի առանցքներ շատ են. ինչպէս վեցանիստին (Hexaëdron, խորանարդին) վրայ կը տեսնուի. բայց միշտ ան առանցքը՝ որն որ ամենէն գլխաւոր է՝ կիւնդր-անց+ կ'ըսուի, իսկ իր վրայ ուղղորդ ինկող ուրիշ առանցքներ կան նէ, անոնք ալ երիւրդուին-անց+ կամ Ա-անց+ կ'ըսուին. ան բիւրեղները՝ որոնք մէկ գլխաւոր առանցք միայն ունին, Մէ-անց+, իսկ որոնք որ աւելի ունին՝ Բ-անց-անց+ կը կըսուին:

Եփուրեղներուն ձեւերէն օմանկը նման, հաւասար ու հաւասարադիր երեսներ կ'ունենան. աս տեսակները Պ-ը կ'ըսուին, ինչպէս վեցանիստը, ութանիստը, շեղանիստը եւ այլն. ումանք անհաւասար ու անհաւասարադիր երեսներէ կազմուած են, ասոնք ալ Բ-անց-իւր բիւրեղ եւ կամ նաև Բ-անց-իւր կ'ըսուին. ասոնք ուրիշ բան չեն՝ բայց եթէ պարզ ձեւերու բաղկացութիւն կամ բաղադրութիւն. ինչպէս թէ որ վեցանիստին ճոթերը անանկ մը կտրենք՝ որ հաւասարակող եռանկիւններ ելլեն, ելածը բաղադրեալ ձեւ կ'ըլլայ, որն որ վեցանիստէ ու ութանիստէ (Octaëdron) բաղկացեալ է. նոյնպէս Պատ. Տը սղոցածի կամ հասուածակողմի (Prisme) ու բուրդի բաղադրութիւն մըն է: Աս Եղանակաւ կրնանք բոլոր բաղադրեալ ձեւերը պարզերէ բաղկացեալ մտածել, նոյնպէս կրնանք պարզ ձեւ մ'ալ ուրիշ պարզէ մը յառաջ բերել կամ ածանցել (dériver). իսկ անիկա՝ որն որ ուրիշէ մը չ'ածանցուիր, հապանք ուրիշները կ'ածանցէ, կ'ըսուի Ալիքնա-իւր բիւրեղ Ա. յապիսի սկզբնական բիւրեղներուն ձեւերը իրենցմէ ելած ուրիշ զանազան ձեւերով մէկտեղ՝ համագրութիւններ (Système) կը կազ-

մեն, որոնց թիւը վեց է, բայց ամեն բիւրեղագիրներու քով նշյն անունները չունին. սկզբնական բիւրեղներուն զանազանութիւնը իրենց առանցքին զանազանութենէ առնելով՝ վեց համադրութիւնները հոս համառօտիւ կը գնենք:

1) Կ-Շ-Հ-Ա-Ր-Ե-Ր-Ի-Ն-Ի-Ն: Ասիկա երեք մէկզմէկ ուղիղ անկեամի կտրող հաւասար առանցք ունի. ասոր սկզբնական ձեւը Ո-Շ-Ա-Հ-Ո-Ր-Ն է (Պատ. 10) ագ, բջ, լս առանցքներով,


Պատ. 10.



Պատ. 11.



որովհետեւ իրմէ աս համադրութեան տակը գացողներէն ամեննալ կրնան ածանցուիլ: Թէ որ ութանիստին ծայրանկիւնները՝ որոնք իրարու հաւասար են, կտրուելու ըլլայ, Պատ. 11ին ձեւը կ'ելլէ. յ ասոր կտրուած երեսները մէկզմէկ կտրելու չափ երկընցուելու ըլլայ խորանարդը (Պատ. 12) կը կաղմուի, որմէ ուրիշ ձեւեր ալ կը նան յառաջ դալ:

Պատ. 12.



Ուժանիստին 12 եղբանկիւնները կամ կողմնանկիւնները՝ որոնք իրարու հաւասար են, նշյնապէս կտրուելու ըլլայ՝ Պատ. 13ին Պատ. 13.


Պատ. 41.




ձեւը կ'ելլէ, որուն կտրուած երեսները մէկզմէկ կտրելու շափ երկնցուելու ըլլայ՝ Պատ. 14ին ցուցրցած շեղ երկուասանանախտը կ'ելլէ: Աս եղանակաւ շատ ձեւեր յառաջ կու գան: Աս համադրութեան համաձայն կը բիւրեղանան՝ պաղլեղը, եփելու աղը, սուտակը կամ նուաքարը (Grenat), ձոյլ սպաթը եւ այլն:

2) Վարչութեան համարը բիւն: Ասոր սկզբնական ձեւը քառակուսական ութանիստն է (Պատ. 15, 16) որն որ երեք առանցք ունի, որոնց երկուքը իրարու հաւասար են, իսկ եր-

Պատ. 15.





Պատ. 17.



Պատ. 16.


րորդը անհաւասար, աս ետքինը գլխաւոր առանցքն է, եւ միշտ ուղղաձիգ (vertical) դրուած կը մուածուի: Ասոր՝ չորս հաւասար հորիզոնական եղթանկիւնները կտրելով՝ քառակուսի սիւն մը կը ձեւանայ, որն որ երկնալով Պատ. 17ին ձեւը կ'ելլէ, որմէ դարձեալ Պատ. 18ին:

Պատ. 18.



ձեւը յառաջ կու գայ: Ասոր նման՝ մէկզմէկու հաւասար վերի ու վարի ծայրանկիւնները կամ չորս հորիզոնական ծայրանկիւնները կտրելով՝ Պատ. 19, 20ին ձեւերը կ'ելլն: Աս համադրութեան համաձայն կը բիւրեղանան վեսուվիանը, մեղաքարը, ծծմբոյ թթու - նիֆէլոքսիտը, զառիկի թթու - կալին եւ այլն:

Պատ. 19.




Պատ. 20.





3) Շեղանաբուհին (Rhomboédrique) համար բնել։ Ասիկա չը պանցըք ունի, որոնց երեքը մէկ երեսի վրայ մէկզմէկու հաւասար են ու 60 աստիճանի անկիւններ կը կազմեն։ իսկ չօրորդը՝ որն որ գլխաւոր առանցքն է, մէկայնոնց վրայ ուղղորդ կը կենայ ու անոնց անշաւասար է։ Աս համագրութեան կը վերաբերին կարգաւոր վեցկողմեան բուրգերը ու սիւները (Պատ. 21, 22)։ Կիրսպաթը, վանակնը, ենթածծ մրց թթու - կիրը

Պատ. 21.

Պատ. 22.



Պատ. 23.




եւ այլն, աս համագրութեան կը վերաբերին։ Պատ. 21էն, շեղանիստը (Պատ. 23) հանելու համար, իր վերի ու վարի երեսներէն մէկը թող տալով մէկալը առնելով՝ այսինքն 12 երեսին կէսը առնելով՝ մէկզմէկ կտրելու չափ երկնցած մոտածելու է։ Կիրսպաթին սկզբնական ձեւը աս է։ նցյնպէս բորակի թթու - նաթրոնին բիւրեղը շեղանիստ է։


Աս եղանակաւ ելած ձեւերը կեռաբուհին (Hémédrigue) յեւէ կ'ըսուին։

4) Ունի շեղանին կամ ամենա համար բնել։ Ասիկա երեք մէկզմէկու վրայ ուղղորդ ինկած՝ անշաւասար առանցքներ ունի։ Շեղ ութանիստը (Պատ. 24) առնելով՝ որն որ երեք զցդ տարրեր ծայրանկիւններ ունի, ինչու որ վերի ծայրանկիւնը

Պատ. 24.



Պատ. 25.





վարինին չետ, երկու քովմնները իրարու հետ, ու առջևնենը ետեւինին հետ հաւասար են, եւ նցյնպէս երեք տեսակ ալ եղանկիւններ ունի, կրնայ ասկէ շեղ ուղղորդ սխունն ելլել, թէ որ հորիզոնական հաւասար եղանկիւնները կտրելու ըլլանք (Պատ. 25). ասոր ալ հաւասար եղանկիւնները կտրելով՝ կրնայ ուրիշ ձեւեր ելլել, եւսյն: Եեղական համադրութեան համաձայն կը բիւրեղանան բորակը, զինկի արջասապը, արակոնիտը, ծանր սպաթը, ծծմբյ թթու-կալին, ապազիոնը, եւ այլն:

5) Օստու չեղան համարութեան:

Ասիկա առջինէն անով կը տարբերի որ իր երկու առանցքները մէկզմէկ ուղիղ անկեամբ չեն կտրեր, իսկ երրորդը առջի երկուքին վրայ ուղղորդ կը կենայ. աս համադրութեան մէջ ամենէն աւելի հանգիպող՝ թէ մինակ եւ թէ բաղադրութեանց մէջ, ծուռ շեղական սիւնն է (Պատ. 26). որուն հաւասար եղած եղանկիւնները կտրելով՝ Պատ. 27ը կ'ելլէ: Գաճը, կլաւպերեան աղը, երկաթի արջասապը, քացախի թթու-նադրոնը, շաքարը, եւ այլն, աս համադրութեան տակը կ'երթան:

Պատ. 27.


Պատ. 26.



6) Օստու սուշ-շատուն համարութեան: Ասիկա երեք առանցք ունի, որոնց երեքն ալ մէկզմէկու անհաւասար են, եւ մէկն ալ ուղիղ անկիւն չիշներ. աս համադրութեան բիւրեղները ամենէն աւելի քիչ համաշափութիւն կամ չափակցութիւն կը ցուցընեն: Ասոր ատկը կ'երթան աքսինիտը ու պղնձի արջասապը՝

որուն սկզբնական ձեւը Պատ. 28ը կրնայ մատծոիլ, որմէ նաեւ մէկալ ձեւերը կրնան ածանցիլ:

Պատ. 28.



34. Եփորեղներուն կարգաւորեալ

բաժանումները: — Եփորեղները արտաքին կարգաւոր ու համաչափ ձեւերովներին՝ իրենց ներքին հիսուածքին մլ. մ. ալ կարգաւորութիւն մը կ'ունենան, անոր համար բիւրեղներէն շատերը որոշեալ ու զդութեամբ մը կը բաժնուին կամ կրճղքուին, ինչպէս աղուճակը, ճղքուած երեսը բաժանուած երեւ կ'ըսուի: Բիւրեղներէն ոմանք շատ՝ ոմանք ալ քիչ ու դ-

զութեամբ կը ճղքուին. յայտնի է որ զանազան ուղղութեամբ ճեղքուած բիւրեղի մը բաժանանան երեսներն ալ զանազան կ'ըւլան: Գարծեալ ոմանք գիւրութեամբ, ոմանք ալ գժուարութեամբ կը ճղքուին. կան որ ճղքուելու տեղը նշան կը ցուցընեն, կան ալ որ չեն ցուցըներ: Բաժեանումը յառաջ տանելով վերջապէս այնպիսի ձեւի մը կը հասնինք՝ որն որ երբեմն պարզ ձեւէն տարբեր է, իսկ իրեն բաժանումներէն ելածները միշտ նոյն ձեւը կ'ունենան. Հաւի¹ առ եղանակաւ բաժանամբ յառաջ եկած ձեւը Առաջնական վեց (Forme primitive), իսկ ասկէ կազմուածը, որն որ մնաք պարզ ձեւ անուանեցինք՝ Երերեւնական վեց (Forme secondaire) կ'անուանէ. կիրսպաթին վրայ առ բաժներուս փորձը կրնայ ըլլալ:

35. Եփորեղներուն յատկութիւնները: — Ուարմինները բիւրեղանալով շատ յատկութիւններ կ'ունենան, օրոնք չըփորեղացածներուն վրայ չեն տեսնուիր. ինչպէս ածխածինը (որն որ կազ կամ առաձգական հեղուկ մըն է) բիւրեղանալով՝ ամենէն կարծր մարմինը կը կազմէ, որ է ադամանդ. անթափանցիկ մարմիններ՝ բիւրեղանալով թափանցիկ կ'ըլլան, ինչպէս աղնիւ քարերէն շատերը. անոր հակառակ՝ թափանցիկներ անթափանցիկ կ'ըլլան, ինչպէս լուսակիրը կամ ֆոսֆորը:

Բիւրեղներուն զանազան ձեւեր ունենալուն պատճառը՝ ոմանք իրենց հիւլէներուն յատկութիւնը կը կարծեն, իսկ ոմանք ալ հիւլէներուն թիւն ու մէկզմէկու հետ միանալու կերպէն է կ'ըսէն: Եղանակուած հիւլէներուն ձեւին վրայ երկու կարծիք կաց. մէկը կը զնէ, մէկան ալ անկիւնաւոր. երկուքն ալ իրենց հիւլէները զանազան կարգաշարել տարով՝ բիւրեղներուն ձեւերը կը մեկնեն:

Բիւրեղներուն վրայ առ ալ գիտնալու է որ՝ կան նիւթեր որ զանազան պարագաներով կ'ընան մի եւ նոյն ձեւն առնուլ, թէ պէտ տարբեր ձեւեր ալ ունենան. առ տեսակ նոյնութիւնը Կայունութիւններ:

(Isomorphie) կըսուի, իսկ նոյն ձեւով բիւրեղները՝ նշանակութեած կըսուին, նոյնանեւ բիւրեղները զննելով աս կանոնը ուզած են հանել, որ մի եւ նոյն թուով անհամաները մի եւ նոյն եղանակա միաւորելով՝ նոյն բիւրեղը կ'արտադրեն. ուստի ձեւերը անհամաներուն քիմիական յատկութենէն չէ, հապա անոնց թիւէն ու դիրքէն է:

թ.

Մարմնոց ներքին կամ բիմիական տարրերութիւնը:

36. Մարմնոց ներքին տարրերութիւնը միանակ իրենց կուտակութեան վիճակէն կամ իրենց մասանցը միանալու կերպէն չ'առնուիր, հապա միանգ ամայն իրենց համարէն (matériel) որպիսութենէն ալ, զորօրինակ երկաթը՝ պղղնձէն տարրեր է, թէպէտ կուտակութեան ձեւովը նոյն է: Աս ներքին տարրերութիւններէն ոմանք՝ զգայաբանք կ'իմանանք, ինչպէս աղին ու շաքարին տարրերութիւնը իրենց համէն կ'իմանանք. ոմանք ալ ուրիշ մարմնոց վրայ ըրած աղղեցութեանցը եղանակին տարրերութենէն, զորօրինակ խիճը գինուց ոգիի կամ ալքոոլի մէջ կը լուծուի, իսկ ջրոյն մէջ չիլուծուիր. նոյնպէս ծծումբը մնդիկին հետ տաքցընելով կը միանայ ու խրուկ (Cimabre, շնչիչէ) ըսուած նիւթը կը շինէ, բայց երկաթին հետ միանալով նոյն նիւթը շիկազմեր. ուրեմն ջուրը՝ ոգիէն կամ ալքոոլէն, եւ մնդիկը երկաթէն տարրեր է:

37. «Բիմիական բաղադրութիւն: — Խրբոր երկու օտարազգի մարմիններ իրարու հետ միանալով համազգի կամ նոյնատեսակ մարմին մը կազմելու ըլլան, ան՝ Քէմիէն Բալութը՝ կամ Մէմբրունին կամ Խունութը կ'ըսուի, որն որ Մէմբրունին բոլորովին զատ է, ինչու որ անոր մէջը օտարազգի մարմինք միշտ օտարազգի կը մնան, զորօրինակ՝ թէ որ ծծումբը մնդիկի հետ պարզ քոլլէ քոլլ բերելով խառննենք, մնդիկն ալ ծծումբն ալ աս խառնուրդիս մէջ կը տեսնենք: Բայց ասքիմիական բաշագրութիւն ըսածնիս՝ ինչպէս որ ամէն մարմնոց համար չէ, այնպէս ալ քիմիապէս խառնուող մարմնոց մէջ նոյն աստիճանի չէ. ինչու որ մարմիններէն ոմանք ան աստիճանի ուրիշ մարմնոց հետ կը խառնուին կը միանան՝ որ իրենց առջի յատկութիւններէն մէկն ալ մեր զգայութեան տակ չիշեար, բոլորովին անհետ կ'ըլլայ. ինչպէս թէ որ մնդիկը բարակ ծեծուած ծծմբց հետ խառնելով տաքցընելով՝ խրուկը կ'ելլէ, որուն մէջն իր կազմիչ մասանց մէկ յատկութիւնն ալ չիտեսնուիր. իսկ ոմանք ալ թէպէտ քիմիապէս կը խառնուին, բայց միշտ աս կամ ան-

մասունքին յատկութիւնը կը մնայ. այսպէս են ընդհանրապէս լուծուածներն ալ¹:

38. • Քիմիական խնամութիւն: — (Կտարազգի մարմնոց առ եղանակաւ մէկզմէկու հետ խառնութելուն կամ միանալուն պատճառը կամ թէ ըսենք՝ առ մարմնոց մասունքները իրարու հետ կազող զօրութիւնը՝ համազգի կամ նշնատեսակ մարմնոց մէջ տեսնուած ձգողութեան հետ նոյն է, որն որ հոս քիմիական չէ ըսուի. ան մարմնոց համար՝ որոնք առ քիմիական ձգողութեամբ կը միանան՝ քիմիական խնամութիւն կամ Մէքունութիւն (Affinité) ունին կը ըսուի. եւ աս օտարազգի մարմնոց մէջ եղած խնամութիւնը այնափ մէծագոյն է, որչափ որ իրենց միաւորութենէն եղած երրորդ մարմինը իրենցմէտ տարբեր է: Եւ որովհետեւ առ քիմիական խնամութիւնը՝ ան ժամանակ իրեն ազդեցութիւնը կը ցուցընէ՝ երբոր մարմնոց մասունքը մէկզմէկ անընդմիջապէս կը շշափին, անոր համար քիմիական բաղադրութիւն կամ միաւորութիւն մը ձեռք բերելու համար զանազան պայմաններ կը պահանջուին. զործքինակ լցոյծ վիճակ, յարմար բարեխառնութիւն (Température) եւ այլն: Աս խնամութիւն ըսածնիս ելեկտրականութեան հետ շատ սերտ յարաբերութեան մէջ է՝ ինչպէս որ ելեկտրականութեան վրայ խօսելու ատեննիս պիտի տեսնենք, այնպէս որ ան երկու հակառակ ելեկտրականութեամբ՝ քիմիական գործողութիւնները շատ պարզ ու բնական եղանակաւ կը մեկնուին:

39. | ուժում: — Ծորելի մարմին մը պինդ մարմնոյ մը հետ քովէ քով գալով՝ շատ անգամ պինդը է նույնէ, այսինքն՝ պինդին փոքրագոյն մասանցը ձգողութեան յաղթելով՝ անոր մասունքը իրեն կը քաշէ է նույնէ, եւ այս վիճակիս մէջ մարմինը թրջած է կը ըսենք. բայց շատ անգամ ալ ծորելին պինդ մարմնոյն մասանցը մէջ ան աստիճանի կը մտնէ կը թափանցէ որ ինքն ալ պինդ մարմնոյն ձգողութեանը յաղթելով ու մասանցը կապակցութիւնը վերնալով, պինդ մարմինը ուրիշ վիճակի մէջ կը մտնէ, այսինքն է լուծառութեան, աս գործողութիւնը լուծառութեան կը ըսուի, եղածը լուծառութեամբ, իսկ լուծումը պատճառողը Մէքնութ լուծառութեան, որն որ խնամութեամբ շատ անգամ մինչեւ ձիշդ քիմիական բաղադրութիւն ալ կը կազմէ, ուստի լուծումը շատ աստիճաններ ունի:

Լուծման օրինակ կը նայ ըլլալ եփելու աղը, որն որ ջրի մէջ դրաւելով կը լուծուի, եւ այնափ աւելի շուտով ու գիւրաւ կը լու-

1 Բայն քիմիական բաղադրութեան ցուիր. քիչ մը վերջը մամնաւորապէս թիւն կամ խառնուրդ կը սուի նէ լուծման վրայ կը խօսինք: հասարակօրէն լուծումը մէջը չ'իմա-

ծուի որչափ փոքր մասունքներու բամնուած ըլլայ ու ջուրն ալ մէկ կողմանէ յուղուի : Աս լուծուածին մէջ միայն աղին համբ կը մնայ :

Մարմնոյ մը համբ ան ատենը կ'առնունք՝ երրոր մեր շաղեթով կը թրչնիք ու կը լուծենը :

40. 1. ուժման օրէնքները : — Փորձառութիւնը մեզի լուծման վրայ չետեւեալ օրէնքները կը սորվեցընէ : 1. Ամէն պինդ մարմին մի եւ նշյն լուծման միջնորդին կամ ծորելցն մէջ լուծանելի է : 2. Երբոր մարմին մը լուծուելու ըլլայ՝ միշտ աստիճանի մը կու գայ որ անկէ անդին ալ չիլուծուիր, գուրա կը մնայ, եւ ան ժամանակը ծորելին յարկ կամ՝ իշտաշ (saturé) է կըսուի : 3. Յագենալու համար հարկաւոր եղած չափը՝ ծուրելցն եւ պինդ մարմնոյն յատկութենէն եւ շատ անգամ ալ բարեխառնութենէն կախում ունի : 4. Շատ անգամ՝ յագելու կէտը անորոշ կ'ըլլայ, այնպէս որ պարագայ մը փօխուելով յագած լուծուածը նորէն կը լուծէ, ինչպէս թէ որ իրմէ քիչ մը ցնդեցընելու կամ շոդիացընելու ըլլանք (faire évaporer), կամ նշյն պինդ մարմինէն բարակ փոշի ըրած քիչ մ'ալ լեցընենք : 5. Մէկ տեսակ մարմնով յագած լուծուած մը՝ ուրիշ տեսակ մարմնէ մը կրնայ առնուլ, եւ երբեմն զուտ լուծման միջնորդէն ալ աւելի :

Հարփիք օխա ջուրը եփ. աղէն 37 օխայէն աւելի չիկնար լուծել . բորակը (Ա-նէւշէլէ) տաք ջրոյ մէջ աւելի կը լուծուի քան թէ պազ. 1 մաս կիրք 450 մաս ջուր կ'ուզէ լուծուելու համար՝ եթէ ջուրը 0° Ռ. (առաելու մօտ) բարեխառնութեամբ է, իսկ եթէ 80° Ռ. (եռալու մօտ) բարեխառնութեամբ է նէ՛ 1270 մաս . աւստի տաք ջրոյ մէջ աւելի քիչ կը լուծուի քան թէ պազ ջրոյ մէջ : Եթելու աղի լուծուած մը՝ աւելի բարակ կրնայ իր մէջն առնուլ քան թէ նոյնչափ զուտ ջուրը:

41. Վիմիական վերլուծութիւն : — Վիմիակէս միաւուրած մարմին մը կրնանք յարմար միջնորդներով իր նախնական կամ կաղմիչ մասունքներուն բաժնել ու նոյները ազատ կամ կղզիացեալ (isolé) ցուցընել. աս գործողութիւնը Քէմիէ-Բ-ա-դ-ն-ո-ւ-ս (Décomposition) կամ Ա-ն-ը-շ-ն-ի-ն (Analyse) կ'ըսուի : Վերլուծութիւնը միայն վերը ըսուած խնամութեան յաղթելով կրնայ ըլլալ, ինչպէս արդէն յայտնի է . աս յաղթութիւնը կրնայ դլուխ հանուիլ ելեկտրականութեամբ, ջերմութեամբ, լուսով, բայց ամենէն աւելի այնպիսի մարմնոյ մը ձեռոք, որն որ առջի բաղադրեալ մարմնոյն մասունքներէն մէ-

1 ԲՆ-Ա-Ն-Ե-Ր-Ե-Ն կամ Ց-Շ-Շ-Շ-
Ե-Ր-Ե-Ն բառերն ալ Քիմիան աս մասոր բարձունք կամ իր աս գործողութիւնը մասելով զրուած են, ինչպէս որ երբեմն ալ միայն աս գործողութիւնը կամ աս պաշտօնն անելը եւ ոգեսր էր ալ որ անկէ սկսէր ու այնպէս յառա-

ջանար : Քէմիէ բառն ալ թէպէտ առ գաղափարով զործածուելու սկսած ալ ըլլայ, բայց վիմա իր սահմանն ու առումը ընդարձակուած է եւ պինդէս ալ կը զործածուի, եւ ընդհանուր եւ բոլոր բառ մը եղած է :

կուն չետ աւելի խնամութիւն ունենայ . զորօրինակ՝ եմէ խրու-
կին մէջ երկաթի խարսած խառնենք ու միանգամայն տաքցը-
նենք , երկաթը ծծումքին չետ աւելի խնամութիւն ունենալով՝
անոր չետ կը միանայ , եւ սնդիկը ազատ կ'ըլլայ . ասոր՝ գեր-
խնամութեան ձեռք վերլուծել կրնանք ըսել :

42. • Քիմիական տարրներ : — Վարմին մը վերլուծելէն
ետեւ ելած մասանցը վրայ կրնայ մէկուն տարակցյա մը գալ որ
արդեօք ասոնք ալ ուրիշ մասունքներէ չեն կազմուած . քիմիան
ամէն իր ջանքը մէկուեղ կը բերէ որ աս տարակցյար վերցընէ ու
հասնի անբաժանելի Տ-ընէրու (Élément) կամ պարունակութիւնն
բայց որովհետեւ երաշխաւոր մը չունի որ զինքը աս ան-
բաժանելի տարրերուն հասած ըլլալուն վրայ ապահովցընէ , ինչու
որ կրնայ ժամանակ մը տարր կարծուածը վերջէն իր մասանցը
բաժնուելով՝ տարր ըլլալէն դադրիլ , ինչպէս փորձառութիւնն
ալ ցուցցած է , անոր համար միայն ենթադրութեամբ է որ
իր ալ վերլուծել չկցցած մարմինը Քիմիական Դ-ըր , աւելի աղէկ՝
Անդադանէն հիմն կամ Անդադան հիմն՝ կը կոչէ , որն որ իր
նկատմամբ այնպէս ալ է , եւ գիտութիւնն ալ անանկ կը
պահանջէ :

43. Տարրներուն թիւն ու անունները : — Ենութեան
մէջ գտնուած քիմիական տարրներուն թիւը որոշ կամ հաս-
տառուն չէ , կրնայ աւելնալ , կրնայ ալ պակսիլ , բայց ընդհան-
րապէս աւելնալու վրայ է , այնպէս որ օր օրուան վրայ քիմիա-
գէտները անբաժանելի նիւթերու կը հանդիպին . մինչեւ հիմա
եղածներուն թիւը 63 է . ասոնց անունները , իրենց համառօ-
տագրութեամբն ² ու իրենց համազօրներովը (Équivalent) ³ հոս
կը զնենք .

ԱՆՈՒՆՆԵՐ	ՀԱՄԱԲԻՆ	ՀԱՄԱՉՈՐՔ	
		ԹԻՇԱԿԱՆԻՆ = 100	ԶՐԱԾԻՆ = 1
Թիմածին	թ.	100	8
Ջրածին .	ջ.	12,5	1
Բորակածին ⁴	բ.	175	14
Ածխածին .	ա.	75	6
Դրծումը .	դ.	200	16

¹ Բայց մնիք Տ-ըր բառը կ'ուզենք գործածէլ համառօտ ու գործածական ըլլալուն համար :

² Քիմիականները նիւթ մը նշանան-
ւու համար , փոխանակ բառերը զնելուն .
համառօտութեան համար բառերուն
առջի զիրերը կը գործածէն . եւ ան
զիրերը բայց բայց դնենավ ուրիշ-
թիւ մը կազմութիւնը կամ բարագրու-

շատ են ու միանալու կերպն ալ ցուցը-
նել կ'ուզենէ աս + եաննաւլ կը գոր-
ծածէն . ինչպէս թ' թիթամածին , Դ'
ծծումը , Քիմիա , Դրթ . Երկուքին բա-
զագրութիւնը , Քիմ . նոյնպէս , Դրթ
+ Քիմ երկու բազագրութեանց միա-
ւորութիւնը կը նշանակէ :

³ Տես 45 յօրուածը :

⁴ Կրնակը Մանակն ալ ըսել իրեւ .
Ազուեն համապատասխանող :

ԱՆՈՒԲԱՆԵՔ	ՀԱՄԱԲԱՆ	ՀԱՄԱՅՆՈՐՔ	
		ԹԻՇ-ԱՆԱԾԻՆ = 100	Զ-ԱՆԱԾԻՆ = 1
Լուսակիր կամ զոստիոր	Լ.	400	32
Քլոր	Ք.	443,2	35,46
Եռա	Ե.	1585,5	126,84
Գլուռ	Գլ.	1000	80
Ֆլուոր	Ֆ.	239,8	19,18
Գոր	Գ.	136,2	10,9
Ականակին	Ակ.	266,7	21,36
Կալիքան	Կ.	489	39,12
Կաղըթիոն	Կ.	290	23,2
Գարփիոն	Գլ.	858	68,67
Կրածին	Կր.	250	20
Մակենցիան	Մ.	158	12,64
Վառմինին	Վ.	171	13,68
Ասկի	Ա.	2458	196,64
Բլագին	Բ.	1232	98,56
Երծագիշ	Ե.	1350	108
Մնդիկին	Մ.	1250	100
Պղինձ	Պ.	396	31,68
Երկամիշ	Եր.	350	28
Պիստուլիշ	Պ.	2660	212,8
Ծարիր	Ծ.	1613	129
Վնագ	Վ.	735,3	58,82
Զինկ	Զ.	406	32,48
Կապար	Կ.	1294,5	103,56
Կիրէլ	Կ.	369,3	29,54
Գոսպարդ	Գ.	368,5	29,48
Զառիկ	Զ.	937,5	75
Քրուր	Ք.	328,5	26,28
Մանկանէզ	Մ.	344,7	27,57
Մուխատէն	Մ.	596	47,68
Տիսան	Տ.	301,5	24,12
Պէրիլիոն	Պ.	87	6,96
Կաղմիոն	Կ.	696,7	55,73
Կէրին	Կ.	590,8	47,26
Տիսիմ	Տ.	620	49,60
Երազին	Ե.
Երիտրան	Ե.	1233,2	98,66
Լանժետան	Լ.	588	47,04
Միօնին	Մ.	82	6,56
Կիսորին	Կ.
Կորին	Կ.
Ասմին	Ա.	1242,5	99,4
Բալասահին	Բ.	665,5	53,24
Բէլորին	Բ.
Բոսին	Բ.	652	52,16
Բութէնին	Բ.	646	51,68
Սէլէն	Ս.	495	39,6
Սուրննամին	Ս.	546	43,69
Դանդալ	Դ.	1150	...

1 Խճածին ալ կրնայ ըստիլ:

2 Գաղլ. Potassium, փաղափան.

Լ.՝ Kalium.

3 Գաղլ. Sodium սոսին. Լ.՝ Natrium.

4 Լ.՝ Calcium, Հայերէն կրնանք կուլան ալ ըստիլ, ուստի բնաւուր ալ կը սեն, բնագէսնան, ածխածին ալ բնա-

ւուր թէ արմասնիկներու հետինայութեամբ գարուիլ կ'ազնուր նէ առ բնասնիկը գործարանաւոր քիմիայի մէջ եղող երազական ու կամ առ մասնիկն պահէն առելի յարմար կ'երեւաց, բնագէս Nicotine, Oleine, Բնաւուր, Բնաւուր Nicotine, Oleine, Բնաւուր, Բնաւուր Colominium ալ կ'ըստիլ:

5 Glucinium ալ կ'ըստիլ:

ԱՆՁԻՆԵՐ	ՀԱՄԱՐԸ	ՀԱՄԱԳՈՐԾ	
		թվաքանակն առ 100	թվաքանակն առ 1
Դելուր:	ԴԼ.	802	64,16
Դերագիսն:	ԴՐ.	.	.
Թարիսն:	ԹՐ.	714	59,52
Աւրանիսն:	ԱՆ.	713	59,44
Վահատիսն:	ՎԼ.	857	68,56
Վոլֆրամ:	ՎՈ.	1188	95
Զբրկութիսն:	ԶԲ.	420	33,60
Խղդիսն:	ԽԴ.	402,3	32,20
Խրմնիսն:	ԽԼ.	.	.

Թէպէտ քիմիական տարրները առաջափ բազմաթիւ են, բայց առանց մէջն քիչերն են որ զիսաւորարար անգործարանաւոր բնութիւնն կը կազմեն, թշովէս թժժուածին, ջրածին, լէծիսածին, թորակածին, շրջուածին, լուսակիր, վլոր, Սիլիկին, կաղին, Նազրին, կասածին, Մակինզին, Շլումինին, Մանկանէզ, Երկաթ, Զինկ, Պլզնձ, Կապար, Անագ-իսկ գործարանաւոր բնութիւնն կազմովները զիսաւորարար առջի չորս տարրներն են: Խակ վերի տարրներէն շատերը ասդին անդին ցրուած առ կամ առ մարմարյան փոքրագոյն մասը կը կազմեն, ևս ատկաւութիւն են, կոնալ որ քիմիագէտներուն միայն ծանօթ են. ասոնք առջններուն շափ կարեւորութիւն կամ՝ շահաւորութիւն մը շունենալուն՝ բնագիտութեան մը մէջ ծանր է ասանց վրայ մէկիկ մէկիկ խօսելը. անոր չամար մենք ալ միայն երեւելիններուն եւ անանց երեւելի բազադրութեանցը վրայ պիտի խօսիմք: Բայց ասիկա չըրած՝ առ տարրներուն մէկըմէկու հետ քիմիապէս միաւորելու Օքինավան, իրենց Հանչչուն (Equivalent), իրենց Ունակութեան վրայ կ'ուղենիք խօսի:

44. Ψφιμηκαն բաղադրութեանց սրէնքները: — Պորձ-
առութիւնը մեզի քիմիական բաղադրութեանց համար հե-
տեւեալ գլխաւոր օրէնքները սորպիցուցած է: 1. Բաղադրեալ
նիւթին կամ մարմնցն կշիռը միշտ իր բաղադրիչ մասանցը
կշիռներուն գումարին հաւասար է. ասիկա՝ Օքնչուն-
նեան + անոնց նիւթեան նիւթոց կը ըստի: 2. Նիւթերը մէկ կամ մէկ
քանի որոշեալ համեմատութեամբ կշռոց մէկզմէկու հետ կը
բաղադրին. զորօրինակ՝ թէ որ Ա՞նիւթցն - չափը՝ Բ՞նիւթցն
Բ չափին հետ քիմիապէս միաւորելու ըլլայ, երբ եւ իցէ միշտ
- ու Բ համեմատութեամբ նոյն նիւթերը մէկզմէկու հետ կը
միանան, բայց նոյն համեմատութիւնը չպահուելուն պէս, կամ
թէ ըստնք՝ մէկէն կամ մէկալէն աւելի եղածին պէս, ան աւելին
գուրս կը մնայ, չիմիանար. բայց երբեմն կ'ըլլայ որ մէկէն կամ
մէկալէն շատ կամ քիչ առնելով դարձեալ կը միանայ, բայց
նոյն ատենք առջինէն բորօրովին զատ արդիւնք մը կ'ելլէ. ասոր՝

¶ १ वा प्रदानाप्रक्रियेभरप्रस्तुत्याकृतिं च अन्तर्भावात् एव
भूते ते यज्ञे द्वयोऽपि वृषभावाकृतिः। वृशभाव
प्रप्राप्ताद् हेतु, बृहस्पतिरप्रक्रिया भूते ते यज्ञे
द्वय क्षम्य यज्ञावायामीत्। अप्रक्रियाद्वया
वृशभावात् वृशभावान् एव ते ते यज्ञे एव एव
प्रदानाप्रक्रियेभरप्रस्तुत्याकृतिः।

Ներս Համար ալ է ։ Բայց ին իմա-
նութե և բարս ընթացքներուն մ.ջ.
ուր որ թնձ եւ ից շատ կշխ գործ
թնձն ։ Երկուամսն թնձն ։ Ամեն թնձն
եւ ալ ։ Խանակելու տեղ առան-
ձին Խանակիներ կը զործածեն

Օրէն+ որու համարական կը բանիք : 3. թէ որ Ա եւ Բ նիւթերը մէկզմէկու հետ զանազան համեմատութեամբ միաւորելու ըլլան, կը նաև իրենց անդամները փառք թիւերով բազմապատկելով (նաև բաժանելով) ամէն միաւորութիւններն ալ մէկզմէկէ յառաջ բերել. զգորինակ՝ թէ որ մէկ միաւորութեան համեմատութիւնը - եւ բ է նէ, մէկալներն է 2- եւ բ, կամ 2- եւ 2բ, կամ 3- եւ 2բ, կամ 4- եւ 4բ եւ այլն, կամ ընդհանուր ձեւով՝ և : նէ¹ ասիկա՝ Օրէն+ բաշխողութիւն համեմատութիւն կ'ըսուի : 4. թէ որ Աը Բին հետ՝ եւ բ համեմատութեամբ կը միանայ, ու գարձեալ Աը Գին հետ - եւ բ համեմատութեամբ կը միանայ, երբոր Բն ալ Գին հետ միաւորութիւն մը ունենալու ըլլայ՝ շատ անդամ բ եւ բ համեմատութեամբ կը միանայ, բայց միշտ 2բ եւ բ, 3բ եւ 2բ. 3բ եւ 3բ եւ այլն, կամ ընդհանուր ձեւով՝ բբ : նէ : Աւրեմն երկու նիւթ մի եւ նոյն եղանակու մէկզմէկ կը փոխանակեն կամ մէկզմէկու տեղ կը դրուին՝ երբոր ուրիշ երբորդի մը հետ միանալու ըլլան, այսինքն՝ ան համեմատութեամբ որով իրարու մէջ կը միանան, զգորինակ՝ թէ որ 100 կը աչափ ծծումբը 193 կը աչափ պղնձին հետ միանալու ըլլայ, նոյնպէս 100 կը աչափ ծծումբը 675 կը աչափ արծաթի հետ միաւորելու ըլլայ, առջի միաւորութեան մէջ ծծումբին տեղ արծաթ գնելու ըլլանք՝ կը տեսնենք որ միաւորութիւնը 675:193 համեմատութեամբ կը կատարուի. նոյնպէս թէ որ երկրորդին մէջ ծծումբին տեղ պղնձն գնելու ըլլանք՝ 193:675 համեմատութեամբ կը միաւորի: Կամկա կ'ըսուի Օրէն+ Հ-Հ-Ջ-Ր-Ր-Ր² (Equivalent)՝ իր անունը մէկզմէկու տեղ դրուելն առնելով: 5. թէ որ Աը Բին ու Աը Գին հետ զատ զատ - ու բ՝ - ու բ համեմատութեամբ միանալու ըլլայ, երբոր Ա ու Բ բազագրեալ մարմնը՝ Գին հետ միանալ կարենայ, ան ատենը - + բ ու բ, կամ 2- + 2բ ու բ, կամ 3- + 3բ ու 2բ, կամ 3- + 3բ ու 3բ, կամ 4- + 4բ ու 2բ, եւ այլն, կամ ընդհանուր ձեւով՝ և + բ: նէ համեմատութեամբ կը միանայ: Դարձեալ թէ որ Ա ու Բ մէկզմէկու հետ - ու բ համեմատութեամբ՝ իսկ Գ ու Դ՝ բ ու բ համեմատութեամբ միանալու ըլլան, երբոր ԱԲ բազագրեալ նիւթը ԳԴ բազագրեալ նիւթին հետ միաւորութիւն մ'ունենայ՝ - + բ ու բ + բ, կամ 2- + 2բ ու 3բ + 3բ.

¹ 2- 3- 2բ, 3բ ըսկըով պէսոք է իմանալ 2անդամ - , 3անդամ - , 2անդամ բ եւ այլն, առափ միշտ բաշտ բազմապատկելով: Խակ է ու ն զիրերը ամէն ամբողջ փառագդն թիւերը կը ցուցը-նեն, ինչպէս 1, 2, 3, 4, 5 եւ այլն:

² Եւրոպական Équivalent բառին իմանալ 2-անդամ - 2- 3- 2բ ալ դրած են. բայց նոյն բառը եւրոպական բառին շինամապատճեներ:

կամ 3+3բու 3է+3դ, եւ պյլն, կամ ընդհանուր ձեւով՝
5+5բ : նէ+նդ համեմատութեամբ կը միանայ : Ասիկա կը
կոչուի Օքէն+ բուշութեալ ժամանակնեան : 6. թէ որ միաւորելի
նիւթերը առաջական չեղուկներ կամ կազակերպ նիւթեր են
նէ, աս յատկութիւնն ալ միանգամցն կը տեսնուի՝ որ մի եւ
նյն բարեխառնութեան ու ձգտողութեան մէջ ունեցած ծաւալ-
ներնին՝ թէ իրենց մէջ եւ թէ իրենց նյն բարեխառնութեամբ
եւ ձգտողութեամբ արդիւնքին մէջ շատ պարզ համեմատութեան
մը մէջ են : Ասիկա կ'ըսուի՝ Օքէն+ դորշ համարութիւն շատ:

Ըստածներնու ճշմարտութիւնը կամ օրինակները ետեւէն բազա-
դրութեանց մէջ կը տեսնենք : Ըստ օրէնքներնէս կը հետեւի որ ամէն
համեմատութեամբ՝ ամէն եղանակաւ մէկզմէկու հետ միաւորող նիւթե-
րը՝ քիմիական միաւորութիւնք չեն կրնար ըսուիլ : հապա պարզ խառ-
նուրդք : Անցերորդ օրէնքը՝ որն որ կայիշւասգէ է գտած՝ նոր ատեններու
շատ փորձերով ուզած են ամէն մարմնոց վրայ ալ տարածել :

45. Վիմիթական համազօրք : — Ա երը ըսուած համազօ-
րք օրէնքին ձեռօքը կրնանք ամէն տարրներուն համար թիւե-
րով որոշել ան կշիռները՝ որոնցմով որ մէկզմէկու հետ կը միա-
նան : Աս թիւերը Խառնութիւն է կամ Առնութիւն է եւ կամ
Քէժախն Համազօրք կ'ըսուին : Որովհետեւ թթուածինին հետ
շատ տարրներ կը միանան, անոր համար իր անհատին կշիռ
100² կը դրուի եւ իրբեւ միութիւն կ'առնուի . եւ ասով
մէկալ տարրներուն կշույն թիւերը կամ Համազօրները կ'որո-
շուի . ինչպէս ըսենք թէ պղինձը թթուածինին հետ մէկ միաւո-
րութիւն մ'ուննենայ որն որ 496 կշուէ . աս միաւորութիւնը իր
մասնցը վերլուծելու որ ըլլանք՝ կը տեսնենք որ 100 կշուաչափը
թթուածին է, իսկ 396 կշուաչափը պղինձ, ուրեմն 100 կշուա-
չափ թթուածնին հետ 396 կշուաչափ պղինձ, կրնայ միայն
միանալ՝ երբոր մի եւ նյն բաղադրութիւնը պիտօր ելլէ . ա-
հաւասիկ աս 396 թիւը պղինձին խառնման կշիռը կամ քիմիա-
կան համազօրն է : Առնունք դարձեալ երկաթը . ասոր համա-
զօրը 350 է, ինչու որ 100 կշուաչափ թթուածինին հետ միա-
նալով բաղադրեալ մարմինը մը կը կազմէ . եւ նյն մարմինը միշտ
եւ միայն 350 երկաթով ու 100 թթուածինով կը կազմուի,
աս մարմնոյն անունն ալ երկաթի ոքսիտիկ կը կոչուի :

Դայց կան մարմիններ ալ որ թթուածինին հետ երկու
կամ երեք եւ կամ աւելի եւ միաւորութիւններ ունին . յայ-
տնի է որ աս միաւորութիւնք բազմապատիկ համեմատութեան

1 1778ին ճնան գաղղիացի երեւելի
բնագէտ ու քիմիակէտ մըն է :

2 Աս թիւս կամնցական թիւ մըն
է, եւ միայն դիւրութեան համար 100

առնուած է փոխանակ 1 առնելու : Ա-
մանէք չուածինին 12,5 համազօրը երբե-
միութիւն կ'առնուն :

կամ բաղմապատկութեան օրէնքով՝ կը լլան։ զորօրինակ՝ 100 կշռաչափ թթուածինը 1250 կշռաչափ մնդիկով՝ Անդկի պատա անուանի մարմին մը կը կազմէ, եւ դարձեալ նոյն 100 կշռա չափ թթուածինով մնդիկը ուրիշ միաւորութիւն ժ'ալ ունի որն որ Անդկի պախտիկ կը կոչուի, որուն մէջը 100 կշռաչափ թթուածինը 2500 կշռաչափ մնդկի հետ կը միանայ. նոյն ժա մանակը կը ըստուի որ Անդկի պախտով՝ 1 համազօր կամ 1 կշռա չափ թթուածինէն եւ 1 համազօր կամ 1 կշռաչափ մնդիկէն բաղկացած է, եւ կամ մնդկի պախտը (հաւասար) = Անթ է, իսկ մնդկի պախտիկը 1 կշռաչափ թթուածինէն եւ 2 կշռա չափ մնդկէն, եւ կամ = Անթ¹:

46. «Քիմիական բաղադրութեանց տեսութիւնը»: — «Քի միական բաղադրութիւնն ու օրէնքները մեկնելու համար պէտք է որ մեզի տեսութիւն (Théorie) մը շինունք՝ մարմնոց փոքրա գցին մասանցը վրայ: Պարզ մեկնութիւնն աս է. նախ պէտք ենք ենթադրել որ բոլոր նիւթերնիս կամ ըսած տարրներնիս խիստ փոքրագցին մասունքներէ բաղկացած են, որոնք իրենց անդամներութեամբը անհանգ (Atom) կը ըստին, եւ ան եր կու կամ երեք եւ այլն, օտարազգի անհամաներուն ձգողութեամբ քովէ քովլ շարու երավը՝ երրորդ մարմին մը կը կազմուի: Եր կրորդ՝ պէտք ենք ընդունիլ որ ամէն տարբներուն անհամանե րը հառասար են, բայց մի եւ նոյն կշիռը չունին, եւ աս կշիռ նոյն համեմատութեան մէջ են՝ ինչ համեմատութեան մէջ են նէ համազօրները կամ խառնման կշիռները, եւ ան ժա մանակ համազօրները կամ խառնման կշիռները կը լլան միան գանցն անհամաներու կշիռ: Աւստի համազօր ըսեր ես՝ խառն ման կշիռ ըսեր ես՝ Անհամաներու կշիռ ըսեր ես՝ նոյն բանն է: Աւընմ վերը յիշուած մնդկի պախտին համար կընակը ըսել որ՝ 1 անհամ թթուածինէ ու 1 անհամ մնդկէ բաղկացեալ է, իսկ մնդկի պախտիկն համար՝ 1 անհամ թթուածինէ ու 2 անհամ մնդկէ. ինչու որ անհամաներուն կշիռները վերը գրուած ու փորձերով գանուած կշիռներուն հետ ուղեղ կը համեմատին. եւ թէ որ թթուածինն 1 անհամը 100 կը կըսէ նէ, մնդկին 1 անհամը 1250 կը կըսէ, ուստի եւ 100 + 1250 կշռով բա ղադրութիւն մը երեք անհամէ կազ մաւած: Աս խմաստն ունին նաեւ վերի զրուած Անթ ու Անթ² ձեւերը:

¹ Աիլու ուր որ զրի մը վրայ թթուա չափ համազօր կամ կշռաչափ ունի. նշան մը կը տեսնուի նէ՝ ըսել է որ իսկ ուր որ չկայ նէ, ըսել է որ հան նոյն բաղադրութեան մէջ նոքը նոյն մէկ է:

Միշտ պէտք չէ մոռնալ որ աս անհատի կշիռ ըսածնիս միայն յարաբերութեամբ է, բացարձակ կշիռը գտնելը մը կարողութենէ վեր կը մնայ: Դարձեալ մը զրած տեսութիւնը՝ յառաջադրյն դրուած 6 օրէնքները կը հաստատէ, եւ ինքն ալ անոնցմէ հաստատութիւն կ'առնու: Առջի օրէնքը դիւրաւ կը մեկնուի, երկրորդ օրէնքին պատճառն ան է որ մ.կ անհատ մը իր չորս դին սրոշեալ չափով մը ուրիշ անհատ կրնայ առնու: ու իր ձգողութեան անհամնին մէջը ձգել. երրորդին պատճառը անհատներուն անբաժանեալ անհատներուն կշռոյն անփոփոխականութիւնը կամ որոշ կշիռ մոռնենալինն է. վեցերորդին պատճառն անհատներուն հաւասարութիւնն է:

47. Տարրներուն բաժանումը: — Ա երը ըսուած 63 տարրները՝ իրենց ներքին կամ էական յատկութիւններուն նսյելով՝ երկու մաս կը բաժնուին. առջինները Մետալ (Métalloïde) կ'ըսուին եւ 13 հատ են, ինչպէս թթուածին, ջրածին, բորակածին, լծիսածին, պոր, Սիլիկան, Ծծուամբ, Ալէն, Լուսակիր, Քլոր, Պրոմ, Եռո, Ֆլուոր¹, իսկ մացածները Մետալ (Métal) կ'ըսուին (իրենց անունները տևս 43 յօդուածին մէջ): Մետաղները Մետաղակերպներէն աշնով կը զանազանին որ՝ ջերմութիւնն ու ելեկտրականութիւնը կը հաղորդեն, փայլունութիւն ունին եւ ընդհանրապէս անթափանցիկ են, ուր որ մետաղակերպներուն վրայ ասոնց հակառակը կը տեսնուի:

Ասոնց վրայ ըսելիքնիս երեք մաս բաժնելով՝ նախ կը ինուսինք Մետաղակերպներուն, վրայ, երկրորդ Մետաղներուն, եւ երրորդ ասոնց Բաղադրութեանցը վրայ, որն որ գարձեալ երկու կը բաժնենք՝ պարզ կամ Անդործարանաւոր բաղադրութիւն ու Յօդուածոյ կամ Գործարանաւոր բաղադրութիւն:

1. ՄԵΤԱԼԱԿԵՐՊՆԵՐ.

48. Խճանքէն: Խճանքինը² (Oxygène) բնութեան մէջ աղասա չենք կրնար գտնել, հասպա միայն ուրիշ մարմինները տաքցընելով՝ կամ քիմիական վերլուծութեամբ կրնանք ձեռք բերել ու իրեն որպիսութիւնները քննել:


Առնունք կարմիր սնդկի որսիար՝ որուն ձեւն է Սնթ, ու լեցընենք գնդաձեւ սրուակի մը մէջ (Պատ. 29, ա. 44 եր.) զորն որ ունելիքով մը բանելէն ու հաստատելէն եւ լ երկրեարան շիշին հետ հաղորդելէն ետքը՝ ո ապակիէ բարակ խողովակը ջրով լցուուն ամանին մէջէն անցընելով՝ ո ջրով լցուուն գլխի-վոյր ընդունարանին (Récipient) հետ հաղորդենք. աս ընդունանք կարգը կ'անցընեն:

¹ Ամանք Դէլլուրն ու Զառիկն ալ

² Աս տարրը գանողներն եղան ասոնց կարգը կ'անցընեն:

նարաներ՝ կամուրջ բառած թիգմեղի մը վրայ անանկ կեցընելու ենք՝ որ խողովակին ծայրը անոր ծակէն անցնելով իր մէջը

Պատ . 29 .



մանէ : Աս ընելէն ու շիշերուն մէկդմէկու մէջ մոռած տեղերը օդախիտ գոցելէն ետեւ¹, յարմար կազմածով մը և ալքոոլի կամ գինուց ոգիի կանմմեղը սրուակին գնդաձեւ կողման տակը բերենք, ոգին վառենք, կամաց կամաց սրուակին մօտեցընենք եւ չափաւոր հեռաւորութեան մէջ հաստատելով՝ թող տանք որ սրուակը տաքնաց . տաքնալով շիշերուն մ.ջն եղած օգը կր տարածուի ու կը սկսի խողովակին ծայրէն դուրս ելել, բայց աս օդն ընդունարանին մէջ պէտք չէ առնուլ². աղէկ մը տաքնալէն ետեւ կը սկսի շիշին մ.ջն սնդէի որսիտը իր մասնացը բաժնուիլ . բայց խելքան թթուածինով խառն օդ կ'ելէ, ետեւէն կը սկսի զուա թթուածին, որն որ ը ընդունարանին մէջ կու գայ կը ժողվուի՛ անոր ջուրը չետղչետէ պարագաւելով . խել սնդիկը շոգի ըլլալով երկրերան / շիշին մէջ կը խառնաց : Թէ որ շիշին մէջ 100 գարեհատ սնդէի որսիտ զնելու բւլանք՝ զրեթէ 22 խարանարդ մատ թթուածին կ'առնունք, նոյն պէս միշտ հաշիւներով՝ ելածը մնացածին չետ համեմատելով՝ 100 գարեհատ սնդէի որսիտին մէջ 92½ գարեհատ սնդիկ ու 7½ գարեհատ թթուածին կը գանենք :


* Թթուածինը ուրիշ նիսթերէ ալ կրնանք ձեռք բերել եւ աւելի աժան կ'իյնաց, ննչացէս՝ երկամթաքար կամ թխարար կամ մանկանէ զի գերտրսիտ (Peroxyde de manganèse) բառած նիսթէն եւ կամ քլորի թթու-կալիէն (Chlorure de potasse). առջնին ձեւն է Ա՞նթ.³, խել երկրորդին՝ ՔԼԹ.⁴ + կաթ : Ա՞ն-

1 Հաստատակորէն սնդէկ ։ (Հանդաւ- միս ոչէար է դնել որ թէ ոչը եւ թէ բաւ) կամ սոսինձով (Հանդաւ) կամ օտար նիսթերը միւս գուրս թթուածինն անոր համար ալ իսկպան միւս դիշ մը պարագի թող տալու է :

2 Ամեն փոքրերու մէջ ալ տար դիշ մը պարագի թող տալու է :


կանէզի գերոքսիտէն հանելու համար՝ պատ. 30ին ցուցցածը

պատ. 30.



կը գործածուի : Ա Փռան մը վրայ դրաւած ու մանկանէզի գերոքսիտավ լեցուած երկաթէ շիշը տաքցընելով՝ ը ընդունաբանին մէջ թթուածինը կը ժողվածի : Կցնապէս աս նիւթին վրայ ծծմբոց թթու՝ (Acide sulfurique) թափելով պատ. 31ին ցուցցած


պատ. 31.




եղանակաւը կրնանք թթուածին ժողվել : Քայց ամենէն դիւրին եղանակը քլորի թթու - կափ ըսուած աղէն է : Եթէ ասոր չետ քիչ մ'ալ մանկանէզի գերոքսիտ խառնելով՝ ու անանիկ և շիշին մէջ գնելով տաքցընենկը՝ (Պատ. 32, 46 եր.) առատ ու շուտ թթուածին կ'ունենանք ընդունաբանին մէջ : Թէ որ կ'ուղուի որ աս կազմ երկայն ատեն պահուի ու հանգիստ եղանակաւ վրան փորձեր ըլլայ՝ Պատ. 33ին ձեւով ընդունաբանը կը գործածուի, որն որ Կ-Հ-Շ-Ռ-Ն կամ Կ-Հ-Շ-Ռ-Շ (Gazomètre) ալ կը կոչուի : Ասիկա երկու ք ու Ս գլանաձեւ մաս ունի, ուրանք պղնձի կամ երկաթի թիթեղէ-շինուած են. վերի ք մասը վարինին երեքին մէկին շափ կը լլայ ու վրան ալ բաց է :

1 Թթուու կամ պրախ կրնանք նէ ծինին ականէ մը բաղադրութիւնն իմշան ամեն ամթիմէ պէտք է թթուած մանալ :

պատ. 32.



պատ. 33.




և ու յ ծորակով (հասլաք) խողովակները վերի ու վարի մասերը իրարուհետ կը հաղորդեն. սին խողովակը գրեթէ մինչեւ յատակը կը հասնի, իսկ լինը միայն վասյի երեսին վասյ կը ընդնայ. Բին տակի մէկալ երկու սիւնակները իրեւ նեցուկ են: Վարի ամանին տակը յ կարճ խողովակը կայ, որուն մէջի դին պտուտակաձեւ է եւ ուրիշ պտուտակով օդախիտ կը գոցուի. գարձեալ վարի ամանին վասյի կողմը ա ծորակը կայ՝ որն որ նոյնպէս պտուտակաւոր կարճ խողովակ մ'ունի: Իսկ ցին ու ցին մէջ ապահիէ խողովակ մը օդախիտ հաստատուած է, որն որ Ցուցակ կը կոչուի:

Հիմա աս կազարանը գործածել կուզենք նէ՝ և, յ ու ա ծորակները բանալու ենք, ու վերի ամանին մէջ այնչափ ջուր լեցընելու ենք՝ մինչեւ որ աէն սկսի գուրս վազել. ասոր վասյ ար գոցելու է, եւ նորէն ջուր լեցըներով վարի ամանին մէջ մեացած օդը լէն գուրս կ'ելէ, որուն դիւրութեանը համար վարի ամանին վասյի կողմը գմբեթաձեւ է եւ յ խողովակը ամենեւին վար չէ ինչած: Աս եղանակաւ տակի մասին մէջ ջուրը լեցընելէն ու եւ յ ծորակները գոցելէն եաւ: յ խողովակը բանալու է, ուսկից որ ջուրը ալ գուրս չիկրնար վաղել. եւ կազ քաղեցընող բարակ խողովակը ասոր մէջ խոժելու

է, ինչպէս պատ . Յկին մէջ մանկանէ դէն ելած կաղին խողովակը կը տեսնենք . ասոր վրայ կազը կը սկսի ընդունարանին վերի կողմը երթալ ժողվուիլ ու ջրին վրայ ճնշելով մէկ կողմանէ

պատ . 34 .



ալ ջուրը յին քովերէն դուրս կը վազէ . բայց միշտ ամանին յատակը քիչ մը ջուր մնալու է . եւ ցին ու ցին մէջի ապակիէ խողովակը անոր կը ծառայէ որ միշտ ջուրին ուր ինչած ըլլալը կ'իմացընէ : Աս կազարանը կաղով լեցուելէն ետեւ . յ խողովակը օգասիս գոցելու է . եւ ետեւէն թէ որ կ'ուզենք որ ասկէ շեշով մը կաղ առնունք, շիշը ջողվ լեցընելու եւ յ խողովակին բերնին վրայ բռնելով՝ նախ և ծորակը ու ետքէն յ ծորակը բանալու է . ասով վերի ամանին մէջի ջուրը և խողովակին երթալով՝ կազը կը ստիպէ որ յէն շեշին մէջն երթայ : Նշյալէս ու ծորակը բանալով ու խողովակ մը յարմարցընելով՝ կազը ուրիշ տեղեր ալ կընանք տանիլ, փոխազրել . դարձեալ բարակ ծակով խողովակ մը անցընելով՝ անկից հոսած կաղին վրայ ամէն տեսակ փորձերը դիւրաւ կրնաց ըլլալ :

Միշտ անոր միտ դնելու է որ կաղերը դիւրաւ կրնան փափչիլ կամ օգով խառնուել . ուստի միշտ ինչ եւ իցէ ամանի մը մէջ նդած ատեն՝ օգասիս գոց պահէլու է . թթուածինը ծանր ըլլալով՝ հասարակ ընդունարանները բաց շխտակ բռնելը դիմիվայր բռնելէն աղէկ է . բայց միշտ աւելի աղէկ է դիմիվայր ջրոյ մէջ բռնել կամ ջրէն դուրս հանուած ատեն՝ մէջը քիչ մը ջուր թող տալով ապակիսկ մը բերանը գոց պահէլ :

Աս եղանակաւ ձեռք ձգած ու ժողված կաղերնիս կամ թթուածինը՝ անդցն, անհոս ու անհամ տարր մըն է . ոչ ճնշմամբ ոչ ալ ցրտութեամբ կրնայ խտանալ՝ ծորելի ըլլալ . ջրին մէջ քիչ կը լուծուի . կենդանական կենաց պահպանու-

թեան համար մէկ հատիկ է . իր մէջը մարմին մը աւելի պայծառութեամբ կը վառի կը բռնկի՝ քան թէ հասարակ օդի մէջ . զորօրինակ՝ թէ որ թթուածինով լցուած ընդունարանի մը մէջ կէս մը վառած փայտի կամ ածուխի կամ լուցկիի (Հ-Լ) կտոր մը խոթելու ըլլակը՝ արտաքոյ կարգի շուտութեամբ ու պայծառութեամբ կը վառի ու կը տոշորի . նոյնպէս թէ որ զսպանակի մը ճողը վառած լուցկի մ'անցընենք ու անանկով ընդունարանին մէջը խոթենք բոցեր կայծեր ցատկեցընելով զսպանակը կը բռնկի . նոյնպէս լուսակիրի կամ փոսթորի կտոր մը կաղն մէջ նկիրմէ՝ գեղեցիկ լցուեր արձակելով կը բռնկի :

Թթուածինը ամեն առրներու չետ կրնայ միանալ . միոյն փլուորին չետ է որ դեռ մէկ միաւորութիւն մըն ալ չէ տեսնուած : Ընդհանրապէս թթուածինին ուրիշ տարրներու չետ քիմիապէս միաւորիլ Ա+ԷՇՊԱԳ-Ն (Oxidation) կ'ըսուի . իսկ անկէ ելածը Ա+ԷՇ (Oxide) , եւ որուն չետ որ միացած է նէ անիկա ԱՇ-Ն ոքսիտի կ'ըսուի : Ա.քսիաները երեք տեսակ են , թիւն , խորիս ու Զեղու , որոնք իրենց յատկութեամբը իրարմէ կը զանազանին . ինչպէս ծծումբը թթուածինին չետ թթու մը կը շնէ , երկաթը թթուածինին չետ չէզոք կը շնէ . ասոնց վրայ ետեւէն աւելի ընդարձակ պիտօր խօսինք :

Թթուածինը ուրիշ մարմնոյ չետ երկու եղանակաւ կրնայ միանալ , ուղղակի կամ անուղղակի . ուղղակի՝ թէ որ մէկալ մարմինն ու ինք միայն կ'ըլլան եւ յարմար բարեխառնութիւն մ'ալ չետերնին . իսկ անուղղակի՝ թէ որ ինք կամ երկուքն ալ յառաջադցյն ուրիշի մը չետ միացած ըլլալով՝ նոյնը թող կու տան ու կու գան նոր բաղադրութիւն մը կը կազմէն : Աւղղակի միաւորութիւնը կամ ոքսիտացումը՝ լցու ու ջերմութիւն արձակելով կ'ըլլայ նէ՝ Ա.յրա-Ն կ'ըսուի , իսկ միացեալ կամ ոքսիտացեալ մարմինը Ա.յր-Ն է կ'ըսուի : Աւստի սյրիլ ըսածնիս ուրիշ բան չէ՝ բոց եթէ ուղղակի ոքսիտացում նիւթի մը կամ անոր մէկ կամ շատ մասանցը : Թէպէտ եւ ամեն ոքսիտացում քիչ շատ ջերմութիւն դուրս կու տան , բոց միշտ զգալի լցու չեն արձակեր . անանկով ալ միայն աստիճանաւ տարրեր ըլլալնուն համար այրման գաղափարին տակը կը մանեն . ուստի եւ ան նիւթերը որոնք թթուածինին չետ ուղղակի կրնան միանալ՝ Ա.յր-Ն է-Շ-Ն կ'ըսուին : Մէկալ կողմանէ կան ուրիշ տարրներ ալ որ բատ ամենայնի թթուածինին պաշտօնը կը կատարեն , ինչպէս ծծումբը , քլորը եւ այլն . ծծումբը առանց թթուածինի միջնորդութեան պղնձի չետ լցու ու ջերմութիւն արձակելով կը միանայ . նոյնպէս քլորը ծարիրի ու պիստութի չետ , ուստի այ-

բելու գաղափարը անոնց վրայ ալ կը տարածուի, բայց կրնան առաջինները յանձուկ միտս օյրիկ ըսուիլ, իսկ ետքինները յընդարձակ միտս։ Այլրման պատճառ եղող ամէն նիւթերն)ալ Կէշէն Նէ-Ռէ կ'ըսուին։

Այլրելու մէջ աեւած աստիճաննին թթուածինին քիչ կամ շատ ըլլալէն, եւ մարմիններուն հետ թթուածինին շատ կամ կամոց միանալէն է։ անոր համար շատ թթուածին եղած աեւզ այրելը խիստ լուսաւորութեամբ ու չերմանթեամբ կ'ըլլայ. ան վախճանաւ կրակը կը փէնք, կը հավահարենք որ պատրաստու շաւատ թթուածին։ ունենայ։ Օդին թթուածինին հետ քիչ հաղորդելէն է։ որ մօխիրով ծած կուած կրակը ուշ կ'անցնի, նոյնպէս կրակ դարձած երկաթն ու ածուխը ողի մէջ կամաց կամաց կը մարին, որովհետեւ վրանին որսիտ գալով ու խաւեր կաղմերով ոգին մէջի թթուածինին հետ ունեցած հաղորդութիւննին կը քիչնայ եւ ետեւէն բոլորավին կը կարի եւ այսպէս կը մարին։


Այլրելի նիւթերուն թթուածինին հետ ունեցած խնամութիւնը՝ զիրենք տաքցընելով շատ կ'աւելնայ, անոր համար շատ միաւորութիւններ սկսելու համար բարձր բարեխառնութեան մը կը կարօտին։

49. ջրածին։ ջրածինը (Hydrogène) շատ եղանակա կրնանք ձեռք բերել։ Առնունքը ընդունարան մը ու ջրով լեցունքներ եւ զլխիվայր ուրիշ ջրով լեցուն ամանի մը (Պատ. 35)

Պատ. 35. վրայ բռնենք, մէջն ալ կտոր մը նադրին (սուտիսն) խոթենք. նադրիսնը քիչ քիչ աներեւոյժ կ'ըլլայ, որովհետեւ որսիտանալով ջրին մէջ կը լուծուի, եւ ջուրն ալ վար կ'իջնայ, ու ընդունարանը կաղով մը կը լեցուի, որն որ ջրածին կը կոչուի։

'Կարձեալ' երկաթը կամ ուրիշ մետաղներ հրաշէկ տաքցընելով կրնանք աս ջրածին կազը ձեռք բերել. ինչպէս՝ ջուրը գնդաձեւ և սրուակին մէջ ալքոոլի կանթելով տաքցընելով (Պատ. 36)

Պատ. 36.




շոգի դարձընենք ու անկէ երկաթէ խողովակէ մ'անցընենք, որն որ վառն մէջէն անցնելով հրաշէկ եղած կամ կրակ կտրած ըլլայ, եւ որուն մէջ կրակ դարձած ոլորաձեւ երկաթի թե-

1 Օդին ծաւալին հինգ մասին մէ-


2 Առաջարրը գանողուեղաւ գէվըն-
տիւ 1766ին։

լեր ըլլան։ Եշածը ընդունաբանի մը մէջ ժողվելու որ ըլլանք՝ ջրածին կազը կ'ունենանք. ինչու որ ս սրուակին մէջն եղած ջուրը տաքնալով շողի եղած՝ երկաթէ խողովակին մէջի ոլորաձեւ թելերուն հանդիպելով՝ թելերը կ'օբյիւտանան (ջրաշողւյն թթուածինը իրենց կը քաշեն), իսկ մնացածը ապակիէ օ խողովակէն անցնելով ընդունաբանին մէջ կը ժողվուի. եւ այսպէս ջրին մէկ մասը կազմելուն համար ալ ջրածին կ'անուանուի։

Աւելի սովորական է ջրածինը անօսրացած (ջրախառն) ծծմբոյ թթուեւ ու զինկէ հանել։ Պատ. 37ին ցուցրցած օ ձեւով Պատ. 37.



վիշեն մը մէջ զինկի փշոտուկ դնելէն ետեւ՝ յ ձեւով խողովակը շիշին վզէն սունկի (հանդար) մէջէն օդախիտ անցընելով մինչեւ տակը հասցընենք՝ բայց առանց յատակին դպչելու, եւ ուրիշ խողովակով մը՝ որն որ նոյն սունկէն օդախիտ անցնելով՝ որչափ կարելի է նե շիշին բերնին մօտ կը հաստատուի, ընդունաբանի մը հետ հաղորդելէն ետեւ՝ սկսինք յ խողովակին վրայէն 1 մաս անօսրացած ծծմբոյ թթուեին ու 3 մաս ջուրին խառնուրդը թափել. ան ատեն շիշին մէջ եռացում մըն է կը սկսի, ու շուտ մը ընդունաբանին մէջ ջրածինը կը ժողվուի, որն որ պանչափ աւելի զուտ ու մաքուր կ'ըլլայ՝ որչափ առջի նիւթերը զուտ ու մաքուր են, բայց աս նիւթերը մաքուր Պատ. 38.



շիշեն մը մէջ զինկի փշոտուկ դնելէն ետեւ՝ յ ձեւով խողովակը շիշին վզէն սունկի (հանդար) մէջէն օդախիտ անցընելով մինչեւ տակը հասցընենք՝ բայց առանց յատակին դպչելու, եւ ուրիշ խողովակով մը՝ որն որ նոյն սունկէն օդախիտ անցնելով՝ որչափ կարելի է նե շիշին բերնին մօտ կը հաստատուի, ընդունաբանի մը հետ հաղորդելէն ետեւ՝ սկսինք յ խողովակով մէջէն կազմելով գտնելը դժուարին ըլլալուն՝ հասարակորէն նոյն կազը կամիի (բողասի) կամ կիրի լուծուածի մէջէն կ'անցընեն որ մաքրուի. ինչպէս Պատ. 38ին մէջի յ շիշին ասոր համար է։ Աս նիւթերուն ձեւն աս է, օթ՝ ջուր ծթա՝ ծծմբոյ թթու, ջն՝ զինկ. ասոնք մէկմէկու հետ խառ-

նուելու որ ըլլան՝ զինկը ջրին թթվուածինին ու անկէ ծծմբց թթուան հետ միանալով՝ աղ մը (ԶՅԹ + ԴԹ³) կը կազմէ, իսկ մացած ջրածինը՝ որն որ ջրին մէկ մասն է, աղատ կ'ըլլայ:

Ջ ջրածին կազդ անդցն ու անհոռ է եւ դեռ ճնշելով չէ խտացած. Ճնշառութեան չօգներ, իր մէջը լոյսը կը մարի, բայց ինք այրելի է, օդին հետ կամ թթուածինին հետ միանալով կրնայ այրիլ. բայց ասոր փորձը մէծ զգուշութեան կը կարօտի. այնպէս որ եթէ ջրածինով ու օդով եւ աւելի եւս թթուածինով մէծ խառնուրդ մը մէկէն վառելու բռնկցընելու ըլլանք՝ այնպիսի սոսկալի շառաչիւն մը կ'ելլէ՝ որ ապակիէ կամ հողէ ամանները կը կոտրէ ու ներկայ եղողներուն կեանքն ալ երբեմն կը յափշտակէ: Աս խառնուրդը Շառաչող օդ կ'ըսուի, եւ իր ամենէն սաստիկ շառաչիւնը ան ատեն կ'ըլլայ՝ երբ որ 1 ծաւալաչափ թթուածին ու 2 ծաւալաչափ ջրածին կ'առնուի. ասոր պատճառը՝ թթուածինին ու ջրածինին մէկէն միանալն ու ջուր ըլլան է. երբ որ ասոնք մէկէն կը միանան՝ մէծ աստիճանի ջերմութիւն մը կը ծնանի, ջերմութեամբ

Պատ. 39. ջուրը շոգի կ'ըլլայ ու մէծ զօրութեամբ մը կը տարածուի, տարածուելով չորս կողմի օդը կը ճնշէ, բայց նոյն զով օդը զինքը նորէն ջուրի դարձընելով ծաւալը կը պատիկնայ, նոյն ժամանակ օդը վրան կը յարձակի եւ ասանկով օդին մէջ յանկածական բուպէական շարժում կամ ճօճում մ'ըլլալով՝ շառաչիւն կը պատճառի: Առանց վտանգի զօրաւոր շառաչիւն յառաջ բերելու համար՝ երկու կտղերը՝ վրան ծորակ անցուած ընդունարանի մը կամ ծորակաւոր փամփուշտի (Պատ. 39) մը մէջ կը լեցընեն, ու անկէ օճառի փրփուրի մէջ կը խոթեն (կրնանք զատ զատ ալ փրփուրին մէջ խոթել) ու կրակը չեռուանց զգուշութեամբ մը տալով՝ անվտանգ կը շառաչէ: Նոյնակէս 1 ծաւալաչափ թթուածինին ու 2 ծաւալաչափ օդ ու 1 ծաւալաչափ ջրածին առնելու եւ իրարու չետ խառննելու ըլլանք՝ մէծ շառաչիւն կրնանք յառաջ բերել: Ասոր մէկ պղտիկ փորձն ալ քիմիական ներդաշնակին (արմանիքին) վրայ կը տեսնենք. երբոր շիշի մը մէջ (Պատ. 40) զինկի փշտուկ գնենք ու վրան ջրախառն ծծմբոյ թթուածին լեցընենք եւ

Պատ. 40.



ելած կազմ բարակ ու սրածայր խողովակէ մը անցընելով վառելու ըլլանկք, վրան երկու կողմից բաց ապակիի խողովակ մը բռնելու ատեն, պղտի ու թեթեւ շառացիւններ մէկզմէկու յաջորդերով՝ խողովակին վեր կամ վար բռնուելուն համաձայն ձայներ կ'ելլեն:

Ց քածին կազին բոցը մէծ պայծառութիւն մը չունի, բայց սաստիկ տաք է. ինչպէս՝ թէ որ (Պատ. 33) ընդունարանի մը մէջ թթուածին, և ուրիշ նոյն ձեւով ընդունարանին տեղ երկու փամիկուշտ ալ կրնայ ըլլալ) ու երկուքին բերաններուն մէկ ծորակ մը յարմարցընենք, որուն մէջը երկու կաղերը 1 ու 2 ծաւալի համեմտութեամբ գան խառնուին ու դուրս ելլեն, դուրս ելած խառնուրդը վառելնուս պէս՝ այնպիսի սաստիկ բոց մը կ'ելլէ՝ որուն ջերմութեան առջին բան չիդիմանար, և ճանցուած ամենաբարձր աստիճանի ջերմութիւններէն է. բլադինը դիւրութեամբ կը հալի, նոյնպէս սիլիկիոնի թթուն (գայլախաղը կամ կոպիճը), նոյնպէս ուրիշ կարծր մարմիններ: Բոցին պայծառութիւնը ան ատենը կ'աւելնայ՝ երբ որ առջեւը դժուարահալ մարմին մը դրուի. ինչպէս է կիրը, որն որ սաստիկ կը տաքնայ, ու ան սաստիճանի լցու կու տայ որ չորս զին մուժ եղած ատեն վրան շիկրնար նայուիլ, և արեւուն ճառագայթներուն հետ կրնայ մրցիլ:

Ց քածինը թթուածինին հետ խառնուած երկայն ատեն կրնայ պահուիլ. ան ատենը քիմիապէս կը միանան՝ երբոր բոց կամ ելեկտրական կայծ մը մօանցուի. ասկէ զատ ուրիշ մէկ սրանչելի եղանակաւ մը ջրածինը թթուածինին հետ կը միանայ ու կը վառի: Տէսակուայնէր 1824ին գտաւ որ բլադինի սպունդ (Éponge de platine) բառածը ջրածինին առջին կաս կարմիր կը կտրի ու անանկով ջրածինը՝ օդին մէջի թթուածինին

Պատ. 41.



հետ միանալով նկք իրմէ կը վառի. ասիկա յառաջ բերելու համար մասնաւոր գործիք մ'ալ կայ (Պատ. 41). Ա ամանին մէջ ջուր ու ծծմբոյ թթուու լեցուած է, վրան պղնձէ կափարիչ (չուդուդ) մը դրուած է, որուն մէջ տեղէն ծակ մը կայ, աս ծակին տակը առանց յատակի զանդակածեւ ուրիշ պղտի և շիշ մ'ալ կայ, որուն մէջ տեղէն զինկի կտոր մը կախուած է. աս զինկը ծորելոյն վրայ ազդելով ջրածին կ'ելլէ ու պղտիկ շիշին վերի գին կը ժողվուի. ա կաղմածին վրայ կոխելով կը բացուի ու ջրածինը դուրս

կ'ելէ ու գեղի ի դիմացի պղտի խողովակին մէջ կը հոսի , ուր որ բլածինի սպունդ ըսածնիս դրուած է , եւ ջրածինը իրեն հասած ին պէս՝ կը կարմրնայ ու ջրածինը կը բռնկի եւ կը վառի մինչեւ որ ըմբնայ : Ասիկա շատ օդակար գործիք մըն է :

ջրածինը օդէն թեթեւ ըլլալով , միշտ վեր կ'ելէ . անոր համար օդադունդը կամ օդապարիկը (Ballon aérostatiqne) լեցընելու շատ յարմար է . ծորակով փամփուշտ մը (Պատ . 39)՝ ձնչելով օդը մէջէն հանելէն ետեւ՝ պատ . 33ին ածորակին հետ հաղորդելով՝ ջրածին լեցընելու եւ ետեւէն օճառի փրփուրին մէջ խոժելու որ ըլլանք՝ փրփուրը կը սկսի վեր ելլել :

ջրածինը վառելով թթուածինին քով բերելու որ ըլլանք (նաեւ երկուքն ալ չոր վիճակի մէջ ըլլալով) , կը տեսնենք որ ելածը կամ արդիւնքը ջուր է . աս եղանակաւ կրնանք արհեստական ջուր կազմել : Թէ որ քննելու ըլլանք թէ որչափ ծաւալ թթուածին եւ որչափ ծաւալ ջրածին՝ ջուր կազմելու համար հարկաւոր է , կը գտնենք որ 2 ծաւալաչափի ջրածին 1 ծաւալաչափի թթուածին պէտք է : Ասիկա փորձով կրնանք ցուցընել . առնունք մէկ ձոյմը գոյ ու վրան աստիճաններով և խողովակ մը՝ որուն վերի կողմը երկու օդախիտ դիմացէ զիմաց բլադինէ ու օ թելեր ըլլան (Պատ . 42) , նախ սնդի-

պատ . 42 .

կով լեցընենք ու սնդկի վրայ բռնենք . ետքէն մէջը 2 ծաւալաչափի ջրածին ու 1 ծաւալաչափի թթուածին խոժենք (միշտ պէտք է նայիլ որ երկուքն ալ նոյն ձգտողականութեամբ ու նցն բարեխառնութեամբ ըլլան) . այսպէս ընելէն ետքը , ըլլադինէ թելերուն ելեկտրական կայծ մը հաղորդենուս պէս՝ մէկէն կազերն աներեւցի՛ կը ըլլան , ու միայն ջուր կը մնայ . թէ որ կազերուն վերի ըսուած համեմատութիւնը ձիշդ չէ պահուած նէ , աւելորդ մասը կը մնայ , ու սպառած մասերը ձիշդ 2 ծաւալ ջրածինին ու 1 ծաւալ թթուածինին կը համապատասխանեն :

թէ որ կշոյն համեմատութիւնը քննելու ըլլանք , 1 կը-ռաչափի ջրածին առ 8 կշռաչափի թթուածին կը գտնենք : Աերը ըսած եղանակներնուս պէս՝ կշռուած ջուրին ձեռօք կշռուած մարմին մը որսիտացընելով ու մնացած ջրածին կազը պղուշութեամբ ժողվելով , որսիտացած մարմնոյն աւելցած կշռու ժողված ջրածինին կշորքին վրայ աւելցընելու որ ըլլանք՝ ըստ



ամենայնի ջրին կշխոքին հետ հաւասար կու գայ . ասկէ կրնանք իմանալ որ ջրոյ համար որչափ կշխ ջրածին , որչափ կշխ թթուածին պէտք է եղեք : Ճիշդ փորձերը ցուցցած են որ՝ ջրոյ համար միշտ 1 կշռաչափ ջրածին ու 8 կշռաչափ թթուածին հարկաւոր է . ուստի կշռոյն համեմատութիւնը 1 առ 8 է . 9 օխա ջրոյն 1 օխան ջրածին է , իսկ 8 օխան թթուածին :

Իսածներնէս կը հետեւի որ թթուածինին ջրածինին հետ խառնման կշխոներուն կամ համազօրներուն համեմատութիւնն ալ 8:1 է . թէ որ իրենց անհատներուն կշխոն ալ աս համեմատութեամբ առնելու ըլլանք , ան ժամանակ ջրին կաղմութիւնը 1 անհատ ջրածինէ ու 1 անհատ թթուածինէ է , ու իր միաւորութեան ընդհանուր ձեւն ալ է Զթ :

Աքրի դրուած նադրինին (սոսինին) փորձը տարբներուն համազօրներն աւելի եւս իմանալու կ'օգնէ : Զուրը 1 կշռաչափ ջրածինէ ու 8 կշռաչափ թթուածինէ բաղկացած է ըստնք . նադրինինի ձեռաք ջուրը լուծուելու առեն՝ կը տեսնենք որ 1 կշռաչափ ջրածին ելլելու համար 23.3 կշռաչափ նադրին կը սպառի . ուրեմն թթուածինը 1 կշռաչափ ջրածինը թթուածին տալով 1 կշռաչափ նադրինին հետ կը միանայ . ասկէ յայսնի է որ 23.3 կշռաչափը 1 կշռաչափի տեղ կու գայ կը փոխանակէ կոր , եւ անոր հետ համազօր կ'ըլլայ կոր : Ուրեմն ջրածինը իրեւ միութիւն առածնուս պէս՝ թթուածինին համազօրը կ'ըլլայ 8 . իսկ նադրինին համազօրը կ'ըլլայ 23.3 . իսկ թէ որ թթուածինը միութիւն առնելով իր համազօրը 100 դնենք՝ ջրածինին համազօրը կ'ըլլայ 12.5 , իսկ նադրինինը 291.25 :

ՅՈՒ. ԲԵՐԵՒՆԵՔՆ : Խորակածինը կամ Մահածինը¹ (Nitrogene, Azote) կրնանք ձեռք բերել՝ թէ որ օդին մէջէն թթուածինը բաժնենք , ինչպէս՝ թէ որ լուսակիրի կամ ֆուֆորի կաոր մը ընդունարանի մը մէջ գնելու և ընդունարանին բերանը մոդկի վրայ բռնելու ըլլանք՝ անաննկ որ մէջը ուրիշ օդ չերթայ , լուսակիրին այրելը գազբելէն եաբը կամ թէ ըստնք օդին թթուածինին հետ միանալէն ետեւ ընդունարանին մէջ կազ մը կը մնայ , որն որ շնչառութեան ջոգնելուն համար մահածին կամ աղոյդ կ'ըսուի . բայց միեւնոյն կազը բորակին (Nitre , Ա-ներչէլէ) մէջն ալ գտնուելուն համար բորակածին ալ կը կոչուի : Որովհետեւ օդին մէջ եղած թթուածինը շատ եղանակաւ կրնանք բաժնել , բորակածինակ՝ զանազան նիւթեր ոքսիտացընելով , անոր , համար բորակածինն ալ շատ կերպով ձեռք կրնանք բերել : Ուրիշ նիւթերէ ալ հանել կ'ուղենք նէ՝ հետեւեալը դիւրին եղանակ մըն է . առնունք բորակածին թթուած-աւշակ (Azotate d'ammoniaque) բառած աղէն ու ջրի մէջ լուծելէն ետեւ շիշի մէջ դնենք ու տաքցընենք , եւ ամէն բան յառաջադցյն ըստածներուն պէս պատրաստելէն ետեւ՝ ընդունարանին մէջ բորակա-

¹ Աս տարրին գտնազն եղաւ Առութերփորդ 1772ին :

ծինը կ'ունենանք . ինչու որ բորակածնի թթու - առջակին ձեւը աս է ջ³ թ + թթ³ . ասիկա վերլուծուելու ատեն թթուածինը ջրածինին հետ միանալով ջուր կ'ըլլայ , իսկ բորակածինը աղաս կ'ըլլայ :


Բորակածինը անգղյն , անշուտ ու անհամ կաղ մըն է . խառ ցընելով դեռ չեն կրցած հեղուկացընել . ջոյց մէջ թթուածին աւելի քիչ լուծանելի է . հասարակ օդէն քիչ մը թեթեւ է : Կ'երեւայ որ աս կաղը օդին մէջ թթուածինին սաստկութիւնը կը նուազընէ , ու այսպէս ըսելու համար՝ մեր գործարանացը կը յարմարցընէ , այնպէս որ եթէ միօրինակ պարզ թթուածինը ծծելու ըլլանք՝ ան աստիճանի սաստիկ մեր արեան շրջանին վրայ կ'ազդէ որ մեր գործարանքները չեն դիմանար կ'ապականին ու ըստ հետեւորդի մահն ալ կու դայ : Բորակածինին մէջ՝ ճրագը կը մարի , անատունը կը սատկի եւ միայն թթուածինի պակսութենէն :

Ճէ որ մեր չորս դին պատաժ օդը քիմիագէտ աջօք քննելու ըլլանք՝ կը գտնենք որ բորակածինի , թթուածինի , ջոյց շողիի , ածխայ թթու կաղի , աւշակի կաղի եւ ուրիշ կաղերու եւ շողիներու խառնուրդ մըն է . առջի չորսը չափելի եղանակաւ մը կը գտնուին , բայց առջի երկուքին չափը մէկաներէն շատ աւելի է , ուստի կրնանք ըսել որ օդին դլխաւոր կաղմիչ մասունքը բորակածինն ու թթուածինն է : Երբոր դոց ամանի մը մէջի օդը՝ դիւրաւ ոքսիտացող նիւթով , զորօրինակ՝ լուսակիրով բաժնելու ըլլանք , կը տեսնենք որ 100 ծաւալաչափ օդէն 21 ծաւալաչափի թթուածին կը պակսի (միշտ ենթադրելով որ օդը յառաջացյն օտար մասունքներէ մաքրուած է , ու ամանին մէջի օդին բարեխառնութիւնն ու ճնշումը նոյն է պահուած) . աս տեսակ ճիշդ փորձերը յայտնած են որ 100 ծաւալաչափի զուտ օդին մէջէն 21 ծաւալաչափիը թթուածին է , իսկ 79 ծաւալաչափիը բորակածին . կշոյն համեմատութիւնը ասկէ քիչ մը կը տարբերի . 100 կշուաչափ օդին մէջէն 23 կշուաչափը թթուածին է , իսկ 77 կշուաչափը բորակածին : Թէպէտ միշտ ու ամէն տեղ այսպիսի ճիշդ համեմատութեան մէջ է օդը , բայց ճիշդ քիմիական բաղադրութիւն չէ , որովհետեւ , ինչպէս որ վերջէն պիտի տեսնենք , ուրիշ ճիշդ քիմիական բաղադրութեանց մէջ թթուածինը բորակածինին հետ ինչ համեմատութեամբ որ կը միանայ նէ , օդին մէջ ալ նոյն համեմատութիւնը կամ թէ նոյն համեմատութեան բաղմասպատկութիւնը կամ բաժանումը չիպահուիր , որն որ Զ . քիմիական օրէնքին դէմ է . դարձեալ ուրիշ բաղադրութեանց մէջ միանալու ատեն չերմութիւն մը կը ծնանի , որն որ ասոր մէջ չիտեսնուիր , եւ միանգամայն աս բաղա-

դրութեան մէջ թթուածինին բուն յատկութիւնները կը տեսնուին ու կը զգացուին :

(Ծղին մէջն եղած թթուածինին ծաւալը չափելը՝ (թթուածինին օդտակարութեանը նայելով) Յուումետրիան (Eudiométrie) կ'ըսուի . իսկ ասոր գործածուած գործիքը Յուումետր (Eudiomètre) կ'ըսուի . որն որ շատ տեսակ կ'ընայ ըլլալ : Առնունիք լուսակիրի գաւազան մը ու աստիճանաւոր ապակիէ խողվակի մը մէջ կախենք , որուն մէջի օդը արդէն նցյա աստիճաններով չափած ըլլանք . ամեն զգուշութիւն ընելէն ետեւ 24 ժամու մէջ բոլոր թթուածինը կը սպառի , եւ օդէն պակած ծաւալը թթուածինին ծաւալը կը ցուցընէ : Աղդպայեան յստակաչափ ըսուածը՝ ջրածինին թթուածինին հետ դիւրաւ միանալուն վրայ հաստատուած է : Ասիկա , ինչպէս Պատ . 43ը կը

Պատ . 43 .



ցուցընէ՝ և հաստը ապակիէ կազմուած է , որուն վրան գոց ու տակը բաց է , եւ խորանարդ մասի կամ խորանարդ սանդիմեղրի բաժնուած է . վերի կողմը լ ու օ երկու հատ բլադինէ թելեր օդախիտ դիմացէ դիմաց կեցած են . ասոր մէջը սնդիկ կամ ջուր լեցընելէն ետեւ 10 մինչեւ 15 աստիճան հասարակ օդ թող կը տրուի ու զ ամանին մէջ եղած սնդիկին կամ ջուրին մէջ այնչափ կը խոթուի որ ծորելին ներսը ու դուրսը հաւասար ըլլայ . դարձեալ օդին զրեթէ կէսին չափ ալ ջրածին կազ մէջը կը խոթուի , ու օդին ջրածինով մէկտեղ բունած ծաւալը կը նշանակուի . հիմա դուրսի ու ներսի ճնշումն ու բարեխառնութիւնը նցյն պահելով , Պատկերին ցուցըցածին պէս ելեկորական կայծ մը տրուելուն պէս՝ ջրածինը օդին թթուածինին հետ միանալով ջուր կ'ըլլայ . ասով կ'իմացուի որ օդին մէջ որչափ թթուածին կայ եղեր . ինչպէս թէ որ օդը 15 խոր . սանդիմեղր էր նէ՝ ասոր վրայ ջրածին ալ աւելցընելով ըլլայ 23,2 լս . ս . կայծը տալէն վերջը դիտելու որ ըլլանք՝ 13,8 լս . ս . կը գտնենք , ուրեմն 9,4 լս . ս . պակսեր է , ջուր է եղեր . արդէն յաւաչափոյն ըսինք որ ջուրը 1 ծաւալաչափ թթուածինէ ու 2 ծաւալաչափ ջրածինէ կը բաղկանայ , ուստի թէ որ 9,4ը 3ի վրայ բաժնելու ըլլանք՝ թթուածինին ճիշդ ծաւալը կը գտնենք , որ է 3,13 . ասկէ կը հետեւի որ եթէ 15 լս . ս . օդին մէջ 3,13ը թթուածին է նէ , 100 ծաւալաչափ օդին մէջ ալ ճիշդ հաշուած 20,9 ծաւալաչափը թթուածին է , իսկ 79,1 ծաւալաչափը բորակածին :

Ըստաներնէս յայտնի է որ ինչու համար դոց տեղույ մը մէջ ճրադր մը երկայն ատեն շիկնար վառիլ, նոյնպէս անսառուն մը քիչ կ'ապրի. ինչու որ նոյն փակուած օդին թթուածինը սպառելով նոյնը ոչ վառելու ոչ ալ շնչառութեան կ'օգնէ. ասիկա մարդկանց համար ալ իմանալու է. մարդ օդին թթուածինը առնելով՝ ածխոյ թթու կ'արտացնէ. նոյն ածխոյ թթուուն է նաև մնասնոց դուրս տուածն ալ. բայց ասով օդին մէջ ոչ թթուածինը կը պակսի, ոչ ալ ածխոյ թթուուն կ'աւելնայ. տունկերը աս նկատմանը մեծ խաղ կը խաղան. օդին ածխոյ թթուուն կ'առնեն ու անոր ածխածինը իրենց տեսակ տեսակ կաղմութեանցն ու արդեանցը կը գործածեն, իսկ թթուածինը դարձեալ օդին կը դարձեն: Օդին մէջ եղած աւշակն ալ տունկերուն մեծ ծառայութիւն կ'ընէ:

51. Աշխածին: Ածխածինը (Carbone) իրբեւ տարր գնողը առջի անգամուն կաւողազիէն¹ եղաւ ու ցուցուց որ ադամանդն այրելու ատենը ածխոյ թթու կը կաղմուի, ու ադամանդն ուրիշ բան չէ՝ բայց եթէ զուտ ածխածին՝ պինդ կուտակութեան ձեւով: Ածխածինին միաւորութիւնները բնութեան մէջ շատ կը գտնուին, ինչպէս ածխաբարի մէջ, աղերու մէջ, տնկերու ու կենդանեաց մէջ, բայց ամենէն աւելի գործարանաւոր մարմնոց մէջ. ազատ ու կղզիացեալ ալ կը գտնուի, ինչպէս է ադամանդը, կրաֆիդը կամ գրաբարը ու ածուխը:

Ալդէն նեւան ադամանդին լուսաբեկական յատկութիւնը այրելի մարմնոց հետ համեմատելով՝ մակարեած էր որ ադամանդը այրելի է:

Ադամանդը կը գտնուի Հնդկաստան, մանաւանդ Կողմուտայի մէջ, գարձեալ Պառնուի կղզին ու Պրաղիկա: Կրաֆիդը կամ գրաբարը հասարակօրէն ուրիշ նիւթերու հետ խառն կը գտնուի. իր դժուարահալ ըլլալուն համար հալոց (Քոն) շնելու կը գործածուի. մեր գործածած մատիտները (Քոնըն Քոնը) ասկէ են:

Գործարանաւոր մարմին մը, ինչպէս ոսկը, փայտ եւ պյն, առանց օդին հետ հաղորդութիւն ունենալու այրելով՝ ածուխ կ'ըլլայ. ինչու որ բոլոր գործարանաւոր մարմինները կաղմանդները չորս տարրներ են, այսինքն ածխածին, ջրածին, թթուածին ու բորակածին կաղերը. ուստի մարմինները այրելու ատեն ետքի երեքը գուրս ելեւով կը մնայ առջինը: Ածուխը զանազան մարմիններէ ելեւով, զանազան տեսակ կ'ըլլայ: Փայտի ածուխը ելեւ կրտականութիւն ու ջերմութիւն խիստ քիչ կը հաղորդէ. իրեն ծակոտութեամբը կազ, չոդի շատ կը ծծէ, ու ծծելու ատեն ջերմութիւն կը ծնանի, գարշահոս նիւթերը իրեն կը քաշէ, ինչպէս թէ որ նոր ածուխը հոտած խուցի մը մէջ դնելու ըլլանք, հոտը կը կտրի. նոյնպէս գործարանաւոր մարմնոց փառութիւնը կ'արգիլէ. ջուրն ու ջինին մէջի դին այրած տակառի մը մէջ պահուելու որ ըլլան, ջուրը անսպական կը մնայ, իսկ գինին կ'աղէ կնայ. նոյն պատճառաւ այրած փայտը հաղի մէջ անսպական կը մնայ: Ածուխը, բայց մանաւանդ կենդանականը՝ ինչպէս ոսկիր ածուխը՝ լուծուածներուն մէջէն զանազան նիւթեր իրեն կը քաշէ կ'առնու. անոր համար գունաւոր լուծուածները ածուխով կը ճերմը կնանան, ինչպէս գինին, շաքարը:

1 Փարիզ ջնած է 1743ին, ու քի կը նայ մինչեւ Հուն նոր քիմիստի կոմոցի մէջ մեծ արդինք է ունեցած եւ շուիլ:

Ածխածինը կընայ ըստիլ որ ուրիշ ամէն տարրներէն աւելի թթուածինին հետ խնամութիւն ունի, անոր համար մետաղի գրիտները իրենց թթուածինէն զատելու համար մէկիկ է. իրեն թթուածինին հետ ունեցած միասորութեան վրայ ետքէն պիտի խօսիք:

52. Պոր: Պորը (Bore) քիչ կը գտնուի, իսկ կղզիացեալ ամեննեւին չիգտնուիր, միշտ թթուածինին հետ միացած է. ասիկա Պորաքս (Borax) ըսուած աղէն ելլելով անունը Պոր՝ է դրուած. աս տարրը ձեռք բերելու համար՝ առնունք պորի թթու ըսուած՝ պորին թթուածինին հետ ունեցած բաղադրութիւնը, ու կալիոնին (բողասիոնին) հետ երկաթէ հալոցի մը մէջ դնելով վրան գոցենք ու տաքցընենք, ետքէն ջրով լուալով փոշիի պէս նիւթ մը կ'ունենանք, որն որ պոր ըսածն է. ասիկա կանանչի զարնող թխագոյն, անհոտ, անչամ ու անփայլ փոշի մըն է, ելեկտրականութիւն չիհաղըրգեր, ջրէն քիչ կը լուծուի. օդին կամ թթուածինին մէջ տաքցընելով պայծառ լուսով մը կը վառի ու կայծեր ցատկեցընելով թթուածինին հետ կը միանայ. բորակին հետ տաքցընելով սաստիկ կը պայծի:

53. Խէլէտն: Խիլիկոնը (Silicium)¹ թէպէտ բնութեան մէջ ազատ ու կղզիացեալ չիգտնուիր՝ բայց մեր բնակած երկրին մեծ կազմիչ մասունքներէն մէկն է: Ֆլուոր-սիլիկիոնը շոգի դարձընելով, կալիոնին հետ միացընելէն ետքը՝ պէտք է տաքցընել. ետքէն ջրոյ մէջ թափիելու է, որուն տակը փոշի մը կը նստի, որն որ թխագոյն սիլիկիոնն է. ասիկա օդի կամ թթուածնի մէջ տաքցընելով գիւրաւ կը վառի:

54. Ռանդիլ: Ռանումբը (Sulfur) բնութեան մէջ երեմն ազատ, երբեմն ուրիշ նիւթերու հետ միացած կը գտնուի. աւելի խտալիայի մէջ Ուրափինց Ուէճճիցի քով, Սիկիլիայի մէջ Ճիրճէնդիի քով, Նյուպէս Խոռուադաստան, Լեհաստան, Հանովէր կը դանուի. ընտիր ծծմբոյ բիւրեղներ Սիկիլիայի մէջ կը գտնուին: Հրաբուխներն ալ շատ անգամ ծծումբ կը ժայթքեցընեն:

Օսւա ծծումբը օտար նիւթերէն մաքրելու համար (Պատ. 44) Ս երկըթէ կաթսային մէջ կը լեցընեն, կաթսային տակի փուռը՝ որն որ ծ ծխանին հետ հաղորդութեան մէջ է, վառելով՝ ծծումբը կը սկսի շոգի դառնալ, ու շոգին ի քարաշէն խուցին մէջ կը մանէ, ուր որ խտանալով գետինը կը նստի փափառէ փոշւոյ նման, որն որ Ռանմբոյ ծաղիկ կ'անուանուի. բայց ծծմբոյ շոգին ելլելու ատեն Ան վրայի կողմն եղող կաթսային

1 Աս տարրը գտնազնիքն են Կէ. լ. ա. էն. աս տարրին դանուզը Պէրուէլուսն լիւսագ ու Թէխար, 1808ին:


2 Լու. Silex, է-պէտ, է-ուլուուրա-

է 1823ին:

մէջի ծծումբը կը հալեցընէ եւ ասոր մէջ օտար մասեր տակը նստելով՝ նոյն կաթսային մէջ տեղը վեր ելած խողովակին մէջէն՝ ուզուած ատեն մաքսուր հալած ծծումբը տակի կաթսային

դատ . 44 .

Ճ



մէջ կը վաղէ, ուսկից շոգի դարձած իմն մէջ կ'երթայ: Թէ որ հաստատուն դաւաղանաձեւ ծծումբ կ'ուզուի նէ, թող տալու է որ խուցը ան աստիճանի տաքնայ որ ծծմբոյ ծաղիկը սկսի հալիլ, եւ ան ատեն օ ծակը կը բացուի ու կը սկսի ծծումբը վաղել, որն որ կոնաձեւ կաղապարներու մէջ կը պաղի ու անոնց ձեւը կ'առնել:

‘Օ, ծծումբը բաց դեղին գոյն մ’ունի, թէ որ շփուելու բլայ՝ նուազ հոտ մը կու տայ, համ ամենեւին չունի, շփելով ան աստիճանի ելեկտրականութիւն կը ցուցընէ որ՝ ելեկտրական դործիքի համար գործածած են. ջրի մէջ չիլուծուիր, եթեր, ալքոոլ, եթերական իւղեր քիչ կը լուծեն. 111° կ. տաքութեան մէջ կը հալի, աւելի տաքընելով կը թիսնայ, 250 աստիճանի մէջ կը սեւնայ, իսկ 420°ի մէջ կ'եռայ: Ծծումբը դիւրաւ կը բխարեղանայ, դիւրաւ կը բռնկի ու բաց կապցու դունով կը վասի եւ հեղձաւցիչ շոգի մը կ'ըլլայ. դիւրալաւ

ըլլալուն համար քաղաքականութեան մէջ մէծ պաշտօններ կը կատարէ . բժշկականութեան մէջ ալ մաս ունի :


55. Աելէն: Աելէնը (Séléniūm) առկաւագիւտ տարրներէն մէկն է . միշտ ուրիշ նիւթերու հետ միացեալ կը դանուի : Աէլէն - կապարը թէ . որ բարակ փոշի ըրած բորակի թթուավ խառնենք , սէլէնի թթու-կապարի ոքսիտը կ'ելլէ , որն որ՝ ծծմբոյ թթուին մէջէն անցընելով , սէլէնի թթուն կը բաժնուի՝ ծծմբոյ թթու - կապարի ոքսիտը կազմելով . հիմա ասոր վրայ տաք ջուր թափելու ըլլանք՝ սէլէնը թթուածնեն բաժնուելով կը վայրառուղի (տակը կը նստի) իրեւ փոշի կարմրագոյն . ասոր հայելու կէտը 100 ս . աստիճանէն քիչ մը վեր է . պաղելէն ետեւ երկայն ժամանակ կակուղ կը մնայ , ու կընայ բարակ թելեր քաշուիլ . 700% մէջ կ'եռայ ու կը շոգիանայ դեղնագոյն գունով . կարմրեկէ կ կապոյտ գունով կը վառի ու յատուկ հոտ մ'ալ կը ձգէ : Եղեկորականութեան ու ջերմութեան քիչ հաղորդիչ է ու իր քիմիական յատկութեանցը մէջ ծծումբին ու գէլուրին : Հետ շատ նմանութիւն ունի :

56. Լուսակիրը : Լուսակիրը¹ կամ ֆոսֆորը (Phosphore) ընդհանրապէս գործարանաւոր մարմնոց մէջ շատ տարածուած է , նիւպէս ոսկրներու , անկերու մէջ . նյուպէս քանի մը հանքերու բաղադրութեան մէջ ալ կը դանուի : Աս տարրը քիչ չափով յառաջ բերելը շատի կը նստի , անոր համար գործատուններու մէջ շատը մէկտեղ ու միանդամոյն բաւական մաքրութեամբ յառաջ կը բերեն . այրած ոսկրը՝ թթուածնով միացած լուսակիր ու կիր , գարձեալ թթուածնով միացած ածխածին ու կիր ըլլալուն , լուսակիր հանելու շատ յարմար է . աս այրած ոսկրը բարակ փոշի ընելով ու իր երեք մասին երկուքին չափ կենդրուացեալ ծծմբոյ թթու խառնելով , որն որ յառաջագոյն 15 մաս ջրով անօսրացած ըլլայ , կը բաժնուի ու կը կազմուի ծծմբոյ թթու - կիր ու լուսակիրի թթու (լուսակիր թթուածնին հետ միացած) . ասոնք թէ որ ճզմելով քամելու ըլլանք՝ մէկզմէկէ ալ կը զատուին : Լուսակիրի թթուն կ'առնուի ու երկաթէ կաթսայի մը մէջ կը շոգիացուի կամ կը ցնդեցուի , ու մէջը ոսկրին չորրորդ մասին չափ փոշի եղած ածուխ խառնելով զանգուած մը կ'ըլլայ՝ որն որ աղէկ մը ճզմելէն ետեւ երկաթէ ամանի մը մէջ շարունակ խառնելով կը չորցուի ու թող կը տրուի որ կաս կարմիր կտրելու չափ տաքնայ , պաղելէն ետքը անմիջապէս (Պատ . 45) օ հողէ ամանին մէջը կը լե-

1. Գէլուրին (Երկիր) հետ ունեցած ու անոնցը դնողը Պէքդէլունէ՝ 1817ին : անմանութենեն անոնցն ալ Աէլէն 2. Յուն . գուշ լայ ու գօրշա էւեւ (Հեծինդ : լուսակիր) գրաւած է . գտնողն բաւերէն . գտնողը Պրանսնէ՝ 1669ին :

mamm. 45.

ցուի, որուն և պղնձէ բերաներ երկրնեալով վար է ծռած ու աշխախ մէջ մէկ երկու զիծ ջրին մէջ կը մտնէ, դարձեալ աշխախ վասն գոյող սունկին վրայ՝ որմէ որ նաեւ պղնձէ բերանե ալ կ'անցնի, երկու չատ ապակիի խողովակներ կան, որոնցմէ ելած կազերը դուռս կ'ելքն, մնկին մէջէն ուրիշ և երկթէ թել յ'ալ կ'անցնի, որն օր վեր վար շարժելով և պղնձէ բերնին դոցուիլով կ'արգելէ, աս պատրաստութեամբ փուաը տաքցընելով հողէ օ ամանին մէջն եղած բաղադրութիւնը ածուխին ձեռքոք բաժնուերոյ, ածուխը լուսակիրին




թթուածինին հետ կը միանայ, իսկ լուսակիրը կը բաժնուի ու ջրցն մէջ կը ժողվարի, զորն որ կը զտեն ու կաղապարներու մէջ առնելով պաղ ջրի մէջ կը պաղեցընեն ու կը պնդացընեն :

ասաբակ բարեխառնութեան մէջ լուսակիրը կէս թափ-
անցիկ՝ անգոյն կամ բաց գեղին է ու մոմի պէս կրնայ կտրը-
իլ. 40° Ա.Բ. մ.ջ կը հալի, 103° ի մ.ջ կը ըսդիանայ, 290° ի
մ.ջ կ'եռայ. լոյսը լուսակիրը միշտ կը կարմրցնէ. լուսակիրը
ջրոյ մ.ջ անլուծանելի է. երկայն ատեն ջրոյ մ.ջ մնալով (ինչ-
պէս որ ալ զիւրավառ ըլլալուն սովորութիւն է միշտ ջրոյ մ.ջ
պաշել) լրան բիւրեղակերպ խաւ մը կը կապէ՝ որն որ սպիտակ
գոյն կ'ունենայ, ասոր պատճառը ոմանկք լուսոյ ազդեցութեամբը
կազմնած լուսակիրի ոբսիսին ու լուսակիրի ջրաթթուին միա-
ւորութեանը կու տան: Լուսակիրը օդոյ մ.ջ ձերմակ շոգի մը
կը սփաէ, որն որ անախորժ սխտորի հստի նման հստ մ'ունի
ու մութի մ.ջ լոյս կու տայ, որն որ ուրիշ բանէ յառաջ չե-
գար՝ բայց եթէ՝ ինչպէս ըսած ենկք, օդին թթուածինին հետ
միաւորելէն. եթէ տարցուելու ըլսոյ, կը վառի ու կը բորբոքի,
եւ լուսակիրի թթուն կը կազմէ, երբեմն նաեւ շիկելու կամ
կտրելու կամ չորցընելու ատեն ալ մէկէն կը բռնկի ու կը բոր-
բոքի, անոր համար մ.ծ զգուշութեամբ վարուելու է լուսակիրի
հետ: Խսկէ զատ լուսակիրը ամենէն սասատիկ թոյներէն մ.էն է,
ամենափոքր փոշին ալ մահացու է. ալիւրի հետ խառնելով ու
զանգուած մը շինելով մկերը ջնջելու կրնայ ծառայել. նաեւ
լուցափայտ (վահապահ և ուղարկու) ալ շինելու կը գործածուի.

ասոր համար՝ կ'առևնուն 12 մաս կոէլ կամ արագի խիժ (Գոմմե arabique) ու ջրի մէջ կը լուծեն ու կը տաքցընին եւ մէջը 5 մաս լուսակիր դնելով աղէկ մը կը խառնեն, ետևեւն կ'աւելցընեն նաեւ 16 մաս բորակ կամ քլորի թթվու - կափ, ծծումը ու գունաւորիչ նիւթ մը, ինչպէս 16 մաս մանկանէզի գերաքսիտ կամ նօթ (աւելէյէն). աս խառնուրդին մէջ փայտ կամ լուցկի (չ-է) խոթելով հանելով ան օգտակար ու խորտութորտ տեղ մը բառելով միայն բռնկող լուցափսյուր կը շնչեն:


57. • **Քլոր:** • **Քլորը (Chlore)** բնութեան մէջ ազատ չնդրունուիրութիշ նիւթոց հետ սերա խնամութիւն ունենալուն համար, դիւրին եղանակաւ կ'ելլէ քլորի ջրաթթուէն (քլոր ու ջրածին), որուն հետ կը խառնեն նաեւ երկաթաքար կամ թխաքար (մանկանէզի գերաքսիտ) . ուստի և շիշին մէջ (պատ. 46) քլորի ջրաթթուէնին ջրովին չափ թխաքար դնենալով, ու վրան ջրով անօսրացած քլորի ջրաթթու թափենալով, ելածը քլորն է, որն որ եթէ շիշը քիչ մը տաքցընելու ըլլանիք՝ աւելի սաստկութեամբ կ'ելլէ. եւ թէ որ քլորի ջրաթթու ձեռք բերել կ'ուզենալ ոչ, հասարակ եփելու աղ առնունիք ու վրան ծծմբոյ թթու լեցընենալով, ելածը ուղածնիս է. որովհետեւ աղին բաղադրութեան ձեւն է քլոր



(քլոր - նադրիտն), իսկ ջրախառն ծծմբոյ թթուէնը ծմբ + ջթն, չիման նադրիտնը ջրին թթուածինին հետ միանալով՝ կ'երթայ ծծմբոյ թթուէնին հետ ուրիշ աղ մը կը շինէ, իսկ ջրածնը քլորին հետ միանալով՝ քլորի ջրաթթուն կ'ելլէ, աս ձեւերով. ծմբ + նաթն, ու քլ. բասաներնէս կը հետեւ որ եթէ Յ կշռաչափ աղ ու Յ կշռաչափ թխաքար առնելու շիշը մը մէջ դնելու եւ վրան աղ անդիմական ծծմբոյ թթու թափելու ըլլանիք՝ որն որ յառաջադցն իրեն կէսին չափ ջրով անօսրացած ըլլայ, քիչ մ'ալ տաքցընելով. քլորը կ'ելլէ. որն որ միշտ քլորի ջրաթթուով խառն ըլլալուն՝ ջրէ մը անցընելու եւ անանկ ժողվելու է՝ ինչպէս պատ. 47ին մէջն ալ կը տեսնենք:

• **Քլորը գեղնի զարնող կանանց գունով կաղ մըն է,** որմէ իր անունն ալ առած է¹, խեղդիչ հոտ մ'ունի, թէ որ

շնչուելու ըլլայ՝ հաղ ու կուրծքի նեղութիւն կը պատճառէ ու թոքի վնասակար է և շատ անգամ արիւն փախել կու տայ. ասոնց առջեւը առնելու համար ջրոյ շողի կամ զինեց ոդի կամ եթեր կամ աւշակի շողի շնչելու է: Ըստով խաղող ու հեղուկ եղաղ կաղերէն մէկն է, ջրի մէջ շատ կը լուծուի ու գեղնագյն, գառնահամ քլորաջուր ըսուածը կը կազմէ: Քլորաջուրը (Aqua chlorata) նորերս ընտիր գեղերէն մէկն եղած է, որն որ ձեռք բերելու համար քլորը 10^9 կ. բարեխ. զոած ջրով լցուն շիշերէ կ'անցընեն (Պատ. 47) եւ վերջին Պատ. 47.



նին մէջ կրի կամ կալիի ջրացածը կայ՝ որն որ օգով խառն քլորը կ'առնու: Քլորաջուրը լուսոյ ազդեցութեան տակ մնալու ըլլայ՝ կը բաժնուի: Քլորը ջրոյն ջրածինին հետ միանալով վերը ըսուած քլորի ջրամբուն կը կազմէ, իսկ թթուածինը ազատ կ'ըլլայ. ասկէ պահպանելու համար՝ միշտ սեւ շիշերու մէջ կը պահուի:

Քլորը բուն պյուրելի չէ, թթուածինին հետ ուղղակի չխիժանար. Քլորի կազը ջրածինին հետ խառնելով մուլթի մէջ կը նայ պահուիլ, բայց մէկ եւեկարական կայց մը կամ արեւու ճառագայթ մը բաւական է զիրենք սոսկալի շառաչմամբ մը միացընելու համար, հասարակ օրուան լցոյն ալ կը միացըներայց առանց շառաչման: Իր ջրածինի հետ ունեցած արտաքը կարդի ինամութիւնը զինքը շատ նշանաւոր է ըրած. Ջրածին ունեցող մարմինները կը լուծէ. թէ որ իր մէջը ճրագ մը խոժելու ըլլանք, մէկէն կը մորի, բայց ետեւէն կը վառի, որով հետեւ ճրագին մարելէն ետքը ելած ծուխը ջրածին ունենալով՝ անոր հետ կը միանայ կը վառի, նոյն բոցը գուրս ելածին պէս

կը մարի, բեւեկնի եղին (Առէդանոն) մէջ թաթխուած թուղթ
մը իր մէջը ննքիրմէ կը վառի. նոյնպէս ծծումը ու լուսակիրը
հասարակ բարեխառնութեան մէջ իրեն հետ կը միանան,
եաքինը կը վառի ալ. նոյնպէս մետաղներուն շատերուն հետ
սերտ խնամութիւն ունի. պիստութը, ծարիրը մէջը փշուելու որ
ըլլանք՝ կ'այրին. տնկական ու կենդանական գունաւորնիւթերը՝
քլորի ձեռօք գցյներնին կը նետեն, առջնները կը ձերմկնան,
եաքինները կը զեղիննան. լաթերը քլորով կը ձերմկցըննեն,
որովհետեւ անոնց մէջ եղած գունաւորիչ նիւթին ջրածինը
իրեն քաշելով՝ ալ ան նիւթը չիմնար: Քլորը գարշահոտու-
թենէ ու լինասակար ժանտահոտութենէ զմեզ կ'աղատէ, թէ
որ ինչ եւ իցէ զգուշաւոր եղանակաւ նոյն կազը ասոնց հաղոր-
դելու ըլլանք:

58. Պէտք: Պրոմը (Brōme) աղատ չիգանուիր, իր բաղա-
դրութիւնները քլորինին նման են, բայց ինք հազուագիւտ
տարրներէն մէկն է. մակնէզիոնին հետ միացեալ ծովու ջրին
մէջ, Մեռեալ ծովուն ջրերուն մէջ ու աղահանքներու մէջ կը
դանուիր. նոյնպէս շատ ծովային տնկեր ու անասուններ պրոմի
միաւորութիւններ ունին: Պրոմի բաղադրութեան լուծուածնե-
րէն՝ քլորի ձեռօք պրոմը կրնանք զատել հանել. պրոմը սովո-
րական բարեխառնութեան մէջ մութ կարմիր կէս թափանցիկ
հեղուկ մըն է, զօրաւոր ու գարշելի հոտ մ'ունի, որմէ իր անունն
ալ առած է¹. դիւրաւ կը շոգիանայ կը ցնդի, շոգին քլորի պէս
կը ներգործէ ու նոյն զգուշութիւնները պէտք է ընել. սառե-
լու մօտ եղող ջրին հետ ութանիսատ կարմիր բիւրեղ մը կը ձեւա-
ցընէ. ալքոոլի մէջ աւելի դիւրաւ կը լուծուի քան թէ ջրոյ մէջ.
ուրիշ շատ յատկութեանցը մէջն ալ քլորին հետ այնչափ նմա-
նութիւն ունի՝ որ ինչ որ անոր վրայ ըսինք նէ՝ ասոր վրայ ալ
գրեթէ կրնանք ըսել:

59. Լուսը: Լուսը (Iode) կը գտնուի ծովու ջուրին մէջ,
բայց աւելի ծովային անկերու մէջ, ինչպէս ծովու լուսերու (Fiu-
cous) մէջ, որոնց մօխիրը եռա - նազդրիոն կը պարունակէ. հան-
քային ջրերուն մէջն ալ կը գտնուի, նոյնպէս ծովու անասոնց
մէջն ալ եռոտի հետք կը տեսնուի. վաճառականութեան մէջ
գործածուող եռոտը՝ հիւսիսային կողմի բնակիչները ծովային տըն-
կերը ժողվելով չորցընելով ու պյուելով կը հանեն: Լուսը հա-
սարակօրէն բիւրեզակերով մետաղի փայլունութեամբ գորշ գու-
նով հաստատուն նիւթ մըն է. 107⁰ կ.ի մէջ կը հալի, 180⁰ի
մէջ կ'եռայ, քիչ ջերմութեամբ մը շոգի կ'ըլլոյ՝ անախորժ
խիստ հոտ մը արձակելով. համը դառն ու կծու է, մորմը գորշ

1 Յուն. Եքառօօ Հ-2. ՀԵԼ հոդ. գանողը Պալարն է 1826ին.

դեղին կը գունաւորէ, բայց քանի մը ժամ ետքը կ'անցնի. միշտ գործարանաւոր մարմնոց վրայ վեսասակար ազդեցութիւն կ'ընէ. շոգւցն գցնը գեղեցիկ մանուշակագցն է, որմէ իր անունն ալ ընդունած է¹. եսուի շոգին կաղաձեւ մարմնոց մէջէն ամենէն ծանրն է, եսուը առջի երկու տարրներուն հետ շատ կողմանէ նմանութիւն ունի: Խօյլ (*սըր-ճ-*) ըսուած հիւանդութեան օգտիւ կը գործածուի. իր Տակէրեան նկարներուն մէջ ըրած ծառայութիւնը՝ արծաթին հետ միանալուն ու լուսոյ աղդեցութեալիր անկէ բաժնուելուն վրայ կայացեալ է:

60. Գլուորը : Գլուորը (Fluore) ընդհանրապէս հանքերու մէջ կը գտնուի. կրածինին հետ միանալով ֆլուորական սպաթը² կը կազմէ. անասնոց ոսկերներուն մէջն ալ իր հետքը կայ. աս տարրը ամենէն աւելի խնամութիւն ունեցող տարրն է, անոր համար ալ անկարելի չէ նէ շատ գժուար է ազատ կամ կղզիացեալ տեսնել կամ ունենալ, բայց իր գյութիւնն ալ չկրնար ուրացուիլ: Տէվիին շատ փորձերը պարապի գացած են. ինք ֆլուորին արծաթին հետ ունեցած բաղադրութեան հետ՝ քլորի կաղ խառնելով, քլորը արծաթին հետ միացած է, բայց մնացած ֆլուորը շիշին սիլիկիոնին ու նադրիոնին հետ միանալով՝ չէ կրցած աղատ ձեռք բերել. բլազինէ ամանի մէջ փորձելով, դարձեալ բլազինին հետ միացած է. թէ իր ուրիշ փորձերն եւ թէ ուրիշներունը միշտ տարակուսական մնացած են. բայց կ'երեւայ որ աս ֆլուորը քլորի շատ նմանութիւն ունեցող տարր մըն է:

Գլուորը կրածինին հետ խիստ շատ խնամութիւն ունենալուն պատճառաւ՝ ապակիները մաշնցընելու կամ կիզելու շատ յարմար է; որովհետեւ ամեն ապակւոյ մէջ կրածին կը գտնուի: Աս սկզբամբ նորերս ապակւոյ վրայ ալ նկարելու ձեռք զարկին. ասոր եղանակը հետեւեալն է: Նախ շիտակ ապակւոյ տախտակի մը վրայ բարակ մեղքամոմ կը քսուի եւ ճրագի բոցին վրայ կը մրուտուի եւ ետեւէն սրածայր ասեղով մը վրան ուղուած բանը կը նկարուի: Աս ընելէն ետեւ տախտակը դարձընելով կապարէ ամանի մը բերնին վրայ կը դրուի, որուն մէջ փոշիացած ֆլուորական սպաթը ծծմբոյ թթուով խառնուած ու քիչ մը տաքցուած խիստ թթու շոգի մը կը հանէ. աս շոգին՝ որն որ ջրաթթու ֆլուոր է (Փ.Զ), ապակւոյն նկարուած կամ թէ բացուած տեղերուն վրայ աղդելով՝ ապակին մաքրելէն ետեւ նկարը երեւան կ'ելլէ: Աս շոգին հետ միշտ զգուշութեամբ վարուելու է:

1 Յուն.՝ Խամդիչ, Հանուլուկոս. Ճանութ էր՝ լո. Spathum fluoricum դանուղն է քուրթուս. 1811ին:

2 Աս նիւթը հին ատեններն ալ իր անունն առած է:

2. Ուշադրություն:

61. Ունտաղներուն ընդհանուր յատկութիւնները Յօդ, ԿՇին մէջ ըստած ենք . անոնց վրայ հետեւեալներն ալ կ'աւելցը- նենք : Մետաղները համ ու հոտ չունեցող նիսթեր են , չըց մէջ չեն լուծուիր , անթափանցիկ են , միայն ոսկին իր արտաքոյ կարգի բարակութեանը մէջ կէս թափանցիկ կամ ընդերեւակ է . բնութեան մէջ ընդհանրապէս ուրիշ մարմնոց հետ խառն ու ազտոտ կ'ըլլան , շատերը կը ծեծուին , կը թիթեղանան , կը թելանան , ինչպէս ոսկին , արծաթը , բլադինը , պղինձը , ոմանք ալ զիւրաբեկ կամ գիւրափշուր կ'ըլլան , ինչպէս պիտմութը : Մետաղներուն ամենն ալ կրնան հալիլ , բայց ամենն ալ մի եւ նշյն ջերմութեամբ չեն հալիր . զարօրինակ՝ սնգիկը սովորական բարեխառնութեան մէջ հալած է , անագը , կապարը , պիտմութը միջակ ջերմութեամբ , իսկ երկաթը , ուրանիոնը , տիտանը , բլադինը սաստիկ ջերմութեամբ կը հալին . նշյնպէս կրնան շոգի գառնալ , ոմանք գիւրաւ ոմանք գժուարաւ . պաղելու ատեն ամեն մետաղ ալ կրնայ յաջող պարագաներով բիւրեղանալ :


Այսակի ընդհանուր խօսելէն ետեւ՝ մէտաղներուն երեւելիներուն վրայ ալ զատ զատ կ'ուղենք խօսիլ:

62. Ա-Ա-Հ: Տէղի 1807ին Վոլգայի ան շղթային ձեռքն
իմացաւ որ կալիոնը կամ՝ բոդասիոնը (Potassium, լտ. Kalium)՝
կալիին կամ բոդասին (Potasse) մէկ մասը կամ՝ արմատն
է, ուստի եւ կալին ուրիշ բան չէ՝ բայց եթէ կալիոնին՝
ու թթուածինին բաղադրութիւնը. աս տարրը կրնանք ձեռք
բերել թէ որ ածխոյ թթու-կալի ըսուած աղը ածխով խառ-
նենք ու տաքցընենք. սամիկա ընելու համար, ածուխը աղէկ մը
փոշի կը դարձնեն, ու խառնելով Ս շիշին մէջ (Պատ. 48)
կը լեցընեն ու սաստիկ կը տաքցընեն, որով ածխոյ թթու-կա-
լին (Կթ + ԱԹ²) բաժնուելով ու ածուխը կալիին թթուա-
ծինին հետ միանալով, կալիոնը աղատ կ'ըլլայ, ու զոգիի ձեռով

1 Іум манніхікір үсіралып жеткілдік. Аз
жарғаңдар көзіндеңін міндеттіңін жасау үшін көзіндеңін
жасауда олар ресми тәсілдермен жасауда олар
жасауда олар ресми тәсілдермен жасауда олар
жасауда олар ресми тәсілдермен жасауда олар

պացիք մէկանէկու մէջ մարտանին, մըսա
իւրաքանչիւր ազգ իր ազգային թէեան
ալ մաս պահած է ու կը պահէ յամա-
ռութէ եամբ, շատ աղք մէծ զանապա-
ռութիւններ եւ ցացրնէ. անոր համար
հայերէնը եւ բոսպական լեզու մ' ալ ը-
լլար նէ՝ շէր կրնար առ կամ ան ազ-
գին համակրոսթիւն մը ցուցրնելով
անոր կապսիլէ հետեւիլ, որ մասց որ
եւ բոսպական լեզու չէ, ուստի ու կամ
ան ազգին լեզուին կազմապարով շի-
նուած յարմարցուած բառերը խառնու-
ու ան համար են մըշտ. բայց աստի ասնց
առ ամանակեց գործածութիւն մը
զանաբառ այ խոհանութիւն չէ:

Պատ. 48.



սխողովակէն թ պղնձէ ամանին մէջ կը մտեէ , որն որ մինչեւ կէսը քարածիւթով (Pétrole) լեցուած է , ու չոն գնդածեւ կը խտանայ . աս խտացումը դիւրաւ ըլլալու համար ո եղբն վրայ թելերէ վանդակի մը կը դնեն , որուն մէջը սառցց կը լեցընեն . ց խողովակը աւելորդ կազերուն ելլելուն կը ծառայէ : Կայիսնը արծաթի պէս փայլուն է , սովորական բարեխառնութեան մէջ պինդ , բայց մոսի պէս ալ կակուզ . սառելու կէտին մէջ բիւրեղացած կ'երեւայ , 25° կ. ի. մէջ կէս մը հեղուկացած , իսկ 55° ի մէջ բոլորովին հեղուկ է , աւելի տաքնալով կանանց գունով կը շոգիանայ . ելեկտրականութիւնն ու ջերմութիւնը աղէկ կը հաղորդէ . օդին մէջ կ'ոքսիտանայ առանց վառելու , բայց թէ որ տաքցուելու ըլլայ՝ մանուշակ բոցով կը վառի : Եթ թժուածինին հետ ունեցած սաստիկ խնամութիւնը՝ ջրոյ մէջ նետուելու ատեն աղէկ կ'երեւայ . որովհետև անմիջապէս ջուրը կը լուծէ , ու ան աստիճանի ջերմութիւն ծնանելով թթուածինին հետ կը միանայ՝ որ ազատած ջրածինը կը բանկի ու շոգի արձակող կալինն ալ բոցյն մանուշակի զարնող դոյն մը կու տայ , ու մինչեւ որ կայիսնի ոքսիտ ըլլալով ջրին մէջ լուծուի նէ , ջրին վրայ շենով ճշելով ասդին անդին կը թափառի :

63. Լուսական : Լազրիսնը կամ սոտիսնը (Sodium, լու . Natrium) բնութեան մէջ քլորին հետ միացած (եփելու աղ)

շատ տարածուած է, նյոյնպէս ուրիշ նիւթերու հետ ալ շատ բաղադրութիւններ ունի: Կալիոնին պէս ասոր դյուոթիւնն ալ վղդայեան շղթային պարարկան ենք¹. Նյոյնպէս կալիոնին պէս ալ կը հանուի՝ ածխոյ թթվու-նադրոնը (Աթ² + Աթ) ածխոյ հետ խառնելով, եւ նաեւ աւելի դիւրութեամբ կ'ելլէ: Իր մէկալ յատկութիւններն ալ կալիոնինին հետ նյոյն է, միայն ջրոյ մէջ նետուելով՝ թէպէս ջուրը կը բաժնուի՝ բայց ջրածննը չիվասիր. իսկ թէ որ թաց պտղուն թղթի վրայ դրուելով շփուելու ըլլայ՝ գեղին բոցով մը կը վասի:

64. Արծիք: Արտհինը կամ կալիոնը (Calcium³) պարիսնի (Barium³) ու Ստրոնիոնի (Strontium) պէս արծաթագյն է, ու բնութեան մէջ շատ կը գտնուի, մեծատարած լեռներ իր բաղադրութենէն կազմուած են, իր որսիոր, այսինքն կիրը՝ ածխոյ թթվուին հետ միանալով՝ կաւիճ (ուշաւածէր), իսկ ծծմբոյ թթվուին հետ միանալով՝ գաճ (ուշաւածէր) կը կազմէ. Նյոյնպէս սիլիկանի բաղադրութեանցը հետ միանալով՝ հանքեր կը ձեւացընէ. տնկոց ու կենդանական գործարանաւորութեանց մէջ ալ կը մանէ. ինչպէս՝ հաւկիթի ու խեցիներու գլխաւոր կազմի մասունքը ածխոյ թթվու-կիրն է, ուկրները հարիւրին վալմսուն՝ ածխոյ թթվու-կիր ու լուսակիրի կամ ֆոսփորի թթվու-կիր ունին:

65. Մագնիչ: Մակնէզիոնը (Magnesium) թէպէտ առջինն շափ չէ՝ բայց միշտ բնութեան մէջ մէծ անջրապետութիւն բռնած է. իր բաղադրութիւնները իրենց գառն համովե ու բժշկականութեան մէջ գործածուելովին երեւելի են: Մակնէզիոնին որսիոր Մակնեզիա կամ Պառնիճ հող կ'ըսուի: Աս տարրին գյոնը արծաթագյն է ու խիստ կը վայիլ:

66. Ալումինի: Ալումինիոնը կամ պաղեղածինը (Aluminium) կրնայ կրածինին քովը գրուիլ իր ընդարձակ բաղադրութիւններով. թթվուածինին հետ միանալով կամ թէ ըսենք իր որսիոր պաղեղաքար (Alumine) կ'ըսուի, որն որ գարեւալ սիլիկանի որսիորն հետ միանալով մեր կաւերը կը կազմէ. իսկ իր անունը իր մէկ նշանաւոր բաղադրութենէն կ'առնուի, որն որ Պաղեղ (լու. Alumen, լու) կը կոչուի: Աս տարրը գործ փոշիի պէս է, եւալու աստիճանին մէջ ջուրէն կը լուծուի, եւ սաստիկ տաքնալով լուսաւոր բոցով կը վասի:


67. Մանգանէ: Մանգանէզն (Manganèse) ալ բաղմատարած մետաղներէն է, իր թթվուածինին հետ բաղադրութիւններով ու անով մէկտեղ ջրոյ ու ածխոյ թթվուին հետ ունեցած միաւորութիւններով երեւելի հանքերու խումբեր կը կազ-

¹ Տէ՛լի 1807ին նագրանէն կամ ոռուային բաժնեւով յայտնեց:

² Լու. Calx, Ար բառէն:
³ Ցու. Baroč, Ճար բառէն:

մէ. Երկաթաքար կամ թխաքար կամ մանկանէզի գերոքսիտ ըսածնիս ալ ուրիշ բանչէ, բայց եթէ մանկանէզին թթուածինին հետ ունեցած մէկ բաղադրութիւնը (Մնթ. ²)։ աս երկաթաքարին կամ թխաքարին (լոտ. Magnesia nigra) ձեռքբը Գայմ ու Շէէլէ 1774ին կարող եղան մանկանէզը զատ իրրեւ տարր ցուցընել, աս մետաղը թթուածինին հետ սերտ խնամութիւն ունենալուն գժուարաւ անկէ կը բաժնուի. գյոնը մոխրագշն է, դիւրաւ կը կոտրի, գժուարաւ կը հալի. ոմանք կը հաստատեն որ մագնիսական գօրութիւն ալ ունենայ։

68. Խէհ-բ. : Երկաթը (Fer) թէ որ ամենահարկաւոր մետաղը չէ նէ՝ գոնէ ամենահարկաւորներէն մէկն է. բնութեան մէջ մաքուր գժուարաւ կը գտնուի, բայց օդաքարներու (Aérolithe) մէջ շատ անգամ զուտ մաքուր երկաթ տեսնուած է. Հասարակօրէն թթուածինի հետ, կամ ծծմբոյ հետ եւ այլն, միացած կը գտնուի. զուտ երկաթ ձեռք ձգելու համար իր բաղադրութիւնները կը գործածուին, ինչպէս մագնիսաքըրը, կարմրաքարը, երկաթակաւը, տղմաքարը եւ այլն. ասոնք իրենց թթուածինէն բաժնելու համար՝ կտոր կտոր ընելով ածխոյ կամ ածխաքարի հետ խառնելով՝ դատ. 49ին ձեւով դատ. 49.



փուան մէջ կը լեցընեն, որուն վարի կողմը իսկզբան փայտով ու ածուխով լեցուած է ու վառերով ու միշտ փչելով վառած ու բորբսքած կը մնայ, և ան ջերմութեան մէջ թթուածինը ածուխին հետ միանալով, մետաղը կը զատուի կը հայի ու գէն ցին ու լին վասյէն կը սկսի գուրս վազել. բայց միշտ մինակ ու զուտ չ'ըլլար, ուրիշ նիւթենը ալ հալած մէկանդ կը վազէ, ինչպէս, սիլիկիտնի, ալումինիտնի, կրածինի որսիտներ, որոնք մետաղին հնչուած կ'ըսուին, բայց երկաթէն թեթեւ ըլլարով երկաթին վասյ կը լոզան ու երկաթը օքսիտանալէն կը պահեն:

Վ.ս եղանակաւ ձեռք բերուած երկաթը միշտ ածխածինի հետ խասն կ'ըլլայ, և ուրիշ նիւթեր ալ քիչ շատ կ'ունենայ, ինչպէս սիլիկիտն, ծծումբ, լուսակիր եւ այլն: Ածխածինին շատութիւնը կամ քիչութիւնը երկաթին վասյ շատ տարբերութիւն կ'ընէ, ուստի անոր համար ալ ընդհանրապէս երեք տեսակ երկաթ՝ կայ, թափիծու երկաթ, կուածոյ երկաթ ու պողպատ (Ձեռէ+):

Ա երի ըսուած փուան ձեռօք առնուած երկաթը թափծու երկաթէ, որովհետեւ շատ ածխածին ունի, 100ին 5ը ածխածին է, աս տեսակ երկաթը խիստ կարծր ու դիւրաբեկ կ'ըլլայ, անոր համար ամէն բանի չիգործածուիր. 1000⁰ կ, ջերմութեամբ կը հայի: Երկրորդ տեսակին համար կրնանք ըսել՝ որ ածխածին չընի, որովհետեւ հաղիւ ածխածինի հետք մը կը ցուցընէ: Առջի տեսակ թափծու երկաթը օգի մէջ տաքցընելով կարմրցընելու որ ըլլանք՝ մէջի եղած ածխածինը կ'այրի ու երկրորդ տեսակը կը շնուի, որն որ իր տոկունութեամբը, գործուելու յարմարութեամբը, թել ու թիթեղ ըլլալու կարողութեամբը երեւելի է, բայց այնչափ կարծր չէ, կտրոցի, կացինի, եւ նոյն տեսակ բաններու չիգար. հալելու համար 1600⁰ ջերմութեան կը կարօտի, որն որ ամենաբարձր ջերմութիւններէն է: Երբորդ տեսակը կամ պողպատը 100ին 1 մինչուկ 2 ածխածին ունի, ասիկա առջի տեսակէն բոլոր ածխածինը չհանելով, կամ երկրորդին ածխածին առաջ կը շնուի, այսինքն՝ ածխայ փոշին հետ մէկտեղ տաքցընելով ու կարմրցընելով: Պողպատը կակուղ է ու վրան կը գործուի, 1200⁰ մինչեւ 1400⁰ աստիճանի մէջ կը հայի. թէ որ կարմրցած պողպատը՝ մէկէն պաղ չըց մէջ խոթելու ըլլանք՝ բոլոր բնութիւնը կը փոխուի, կարծր, դիւրաբեկ ու անգործելի կ'ըլլայ. աս կարծրացած պողպատը շատ կարծրութիւն պահանջող գործիքներու համար խիստ յարմար է, ինչպէս են առեղները, գրիչները իւ պին:

ՈՒ.է որ բոլորովին զուտ երկաթ կ'ուզենք նէ ունենալ՝

պէտք ենք երկաթի ոքսիտը ջրածինով բաժնել. բայց աւելի դիւրին է նոյնպէս ջրածինի ձեռօք՝ բիւրեղացած երկաթաքլորէն հանելը :

Եշրկաթը արծաթագոյն է ու կրնայ աղեկ փայլիլ, շատ տոկուն է ու կը ծեծուի : Ամեն բարեխառնութեան մէջ ալ մագնիսէն կը ձգուի, ու կրնայ տեւական մագնիսականութիւն ալ ընդունիլ, թէ որ իր մէջը ածխածին ունի նէ : Ջրածինի ձեռօք ստացուած զուտ երկաթը՝ օդին մէջ կ'այրի ու երկաթի ոքսիտ կ'ըլլայ . երկաթի ժանդ ըսածնիս ալ ուրիշ բանէ չէ՝ բայց եթէ երկաթին թթուածինին հետ միաւորելէն :

69. Կապալլը ու նէտել¹: Կապալլը (Cobalt) ու նիքելը (Nickel) իրենց նման յատկութիւններովը մէկզմէկու ընկեր կրնան ըսուիլ . բնութեան մէջ զուտ չեն գտնուիր, միայն օդաքարներու մէջ քիչ մը կը գտնուին . միշտ թթուածինի հետ միացած են, հետերնին նաեւ զառիկ կամ ծծումբ կը գտնուի . ասոնք թէ որ կալիով կամ բորակով տաքցընելու ըլլանք, երկու մետաղներուն ոքսիտները կրնանք բաժնել, որոնցմէ ետքէն զուտ մետաղն ալ ազատ կրնանք ընել : Երկուքն ալ կարծր, դիւրաբեկ, դժուարահայտ ու մագնիսէն ձգուող են, առջինին գցնը գորշ է կամ պողպատի նման, իսկ երկրորդին գցնը արծաթագոյն : Գոպալլի ոքսիտը սիլիկիտնի թթուեն հետ միանալով՝ գոյ կապուտակ ու ապակենման բաղադրութիւն մը կը կազմէ, որն որ բարակ ծեծելով՝ ու ճզմելով բաց կապցյա կամ երկնագոյն ներկը (Smalt) կ'ելլէ : Թէ որ քլորին գոպալլին հետ ունեցած միաւորութեան անօսր լուծուածովը՝ որն որ Համակրական թանաք (Encre sympathique) կը կռւուի, թղթի վրայ գրելու ըլլանք՝ բան մը չ'երեւար, բայց թուղթը տաքցածին պէս՝ կապցյա գունով երեւան կ'ելլէ : Նիքելը՝ զինկի ու պղնձի հետ խառնելով՝ Կուր պէշոն (Argenton, Packfond) ըսուածը կ'ելլէ, որն որ արծաթի շատ նմանութիւն ունի :

70. Կրոմ: Կրոմը (Chrome) այնչափ շատ ու ազատ չի-գտնուիր, գլխաւորաբար երկաթի ու թթուածինի հետ միացած կը գտնուի, ու իր բաղադրութիւնները ան աստիճանի գեղեցիկ ու զանազան գցներ ունին, որ իր անունն ալ յունարէն չոյն՝ բառէն առնուած դրուած է : Ինք մոխրագոյն է, դիւրաբեկ ու դժուարալլյծ :

71. Օլիք: Օլիքը (Zinc) բնութեան մէջ բաւական յա-ձախ գտնուողներէն է, բայց մաքուր չիգտնուիր, ընդհանրապէս

1 Իրենց անունը քարահամերէ 2 Յուն. Խըմաւ, հոյն. գտնողն է Դրուած անուններ են. առջնը իրբու Ալբէն 1797ին: զուտ Պրանտ զատէ է 1733ին, իսկ երկրորդը՝ Քրոնզէն 1751ին:

կամ թթուածինին հետ եւ կամ ծծմբոյ հետ միացեալ հանգեր կը շինէ, որոնցմէ կրկանք զատել հանել, հասարակօրէն ծախուածը բոլորովին զուտ չէ, ուրիշ տարբներով խառն է, ուստի շատ անդամ զտելով պէտք է մաքրել: Զինկը ձերմակ մետաղ մըն է, բայց քիչ մը կապցոտի կը միտէ, ու խիստ կը փայլի, եւ օդին մէջ այնչափ գիւրաւ չոքսիանալուն համար շատ սպառակար հանք է. 100⁰—150⁰ Կ. աստիճանի մէջ շատ տոկուն է. 412⁰ի մէջ կը հայի: Քիմիագէտները ջրածին հանելու համար առ մետաղը շատ կը գործածեն:

72. Պէտք: Պղիննձը (Cuirvre, աճ. պարու) հին ժամանականերէ ի վեր, նաեւ երկաթէն ալ յառաջ ծանօթ ու գործածական եւ տարածեալ մետաղ մըն է. թէ զուտ եւ թէ խառն կը զտնուի. տարբներուն մէջ Տիտանէն զատ նոքը միայն կարմիր գյոնունի. ութանիստի ձեւով կը բիւրեղանայ, շատ տարածական է. 1090⁰ Կ.ի մէջ կը հայի. չերմութեան աղէկ հաղորդող է, թթուածինին հետ միանալու երկաթին շափ հակում չունի: 71 կշռաչափ պղիննձ 29 կշռաչափ զինկի հետ խառնելով Արոյ (Laiton, աճ. բարոն) բսուածքը կ'ելլէ, որուն գյոնը բաց դեղին է ու թափելու կը գործածուի. 85 կշռաչափ պղիննձը 15 կշռաչափ զինկի հետ խառնելով Ունդունչը (Tombac, աճ. Ռունդ) կը կազմուի. իսկ 85 մինչեւ 97 կշռաչափ պղիննձ, 15 մինչեւ 3 կշռաչափ անագ մէկ տեղ խառնելով՝ պղնձի տեսակ մը կ'ելլէ որուն Անդունչը (Bronze, աճ. թ. և անձ) կրկանք ըսել. հին ատենները աւելի առ տեսակ պղիննձը կը գործածուէր՝ զանազան ամաններ ու գործիքներ շինելու համար: Թնդանօթները, զանգակները պղնձի ու անագի բաղադրաթիւններն են:

73. Լողու: Լապարը (Plomb) ծանօթ մետաղներէն մէկն է, բնութեան մէջ զուտ քիչ կը գտնուի, բայց ծծմբոյ հետ միացած շատ յաճախ է, առ բաղադրութիւնը երկաթի հետ հալեցընելով՝ ծծումը կապարէն կը բաժնուի, երկաթին հետ կը միանայ եւ կապարը ազատ կ'ըլլայ, թէպէտ աս ալ բոլորովին զուտ չէ: Զուտ կապարը կապուտի զարնող մնխրադյն ու փայլուն մետաղ մըն է. կամաց պաղելով ութանիստի ձեւով կը բիւրեղանայ, շատ կակուզ ու տարածական է՝ բայց այնչափ առկունք չէ, 334⁰ Կ.ի մէջ կը հայի. քիչ ոքսիացողներէն է, օդին մէջ վրան բարակ խառ մը կ'առնու, որն որ կապարը մնաքուր կը պահէ, իսկ հալելու ատեն գիւրաւ կ'ոքսիանայ, վրան գորշ ծածկոց մը կ'ընդունի, որն որ հողու հունչ կ'ըսուի: Լապարին գործածութիւններուն ամենն ալ թունաւոր են. իր բաղադրութիւններուն ամենն ալ թունաւոր են. բայց աղէկ ներկ շինելու կը ծառայեն, բնչպէս ձերմակ ներկ կամ սպի-

տակաղեղ (Է-Շ-Շ-Շ-Շ) բասծնիս ուրիշ բան չէ՝ բայց եթէ ածխոյ թթու - կապարի գրսիտ (Աթ.² + Կպթ.) . Նոյնպէս նօթը կամ սուսրը կամ կարմրագեղը (Vermillon, տճ. Ա-Վ-Ջ-Ջ) կապարի գրսիտին ու կապարի գերզրսիտին խառնուրդն է:

74. Եղագը (Etain) պյնչափ շատ չլիդտնուիր, իսկ զուտ ամենեւին չիզտնուիր, իր թթուածինին հետ ունեցած բաղադրութենէն դիրաւ կը զատուի, թէ որ ածխոյ հետ հալեցուելու ըլլայ. կամաց պաղելով շեղանաստական սղոցածներ կը կազմէ. գյուը արծաթագյոյն է, շատ կակուղ է, ծեծելով կուանելով խիստ կը տարածուի ու կը բարակնայ եւ թիթեղներ (Tain) կը շինուի, որոնք պատկերներ առնելու, գրուագելու շատ կը գործածուին. իր փայլունութիւնը օդոյ մէջ քիչ կը փոխուի, ուստի հասարակ բարեխառնութեան մէջ օդին թթուածինին հետ չիմիանար, անոր համար շուտ գրսիտացող նիւթերու վրայ կ'անցընեն, որպէս զի անապական մման. ասոր նման հաղարումէկ բանի օգտիւ կը գործածուի. նոյնպէս կերակրոյ ու ջոյ պղնձէ ամանները կ'անագեն (Ք-Ա-Հ-Յ-Յ-Յ)՝ որով հետեւ կերակրոյ կամ ջոյ հետ բաղադրութիւն մը չիկազմեր, ուր որ պարզ պղնձի մէջ եփելը շատ վտանգաւոր ու վնասակար է: Անագը 228⁰ կ.ի մէջ կը հայի, աւելի շատ ջերմութեան մէջ կը շողիանայ. հալելէն ետեւ պաղելու ատեն բիւրեղանալու շատ հակում ունի:

75. Օ-ս-է: Օ-առիկին (Arsénic) բաղադրութիւններէն ոմանք հին ատեններն ալ ծանօթ էին, ինչպէս ծծմբոյ ու թթուածինի հետ միաւորութիւնները. աս տարրը բնութեան մէջ ազատ ալ կը գտնուի ութեանիստի ձեւով կը բիւրեղանայ. գյուը գործ պօղպատի գյոն է ու խիստ փայլուն, դիւրաւ կը շողիանայ, ու շատ դիւրաբեկ է, օդոյ մէջ երեւմն կը փոխուի ու երեւմն անարատ կը մմայ, ինչպէս չոր օդի մէջ. հոտը սիստորի հոտի կը նմանի. ասոր թթուածինին հետ ունեցած միաւորութիւնը (Մկնդեղ) թոյն մըն է, որն որ ալիւրի հետ խառնելով մկերը ջնջելու կը ծառայէ, նոյնպէս ապակիի գործատուններուն մէջ ու ներկերու մէջ կը գործածուի. բայց երեւմն ալ դժբախտութեամբ մարդասպանութեան ու անձնասպանութեան կը ծառայէ, որոնց դէմներգործելու համար երկամի գրսիտին ջրածը (Եր.² Թ.³ + Զթ) կը գործածուի: Զառուկը ծծմբոյ հետ գեղնագյոյն ու կարմրագյոյն բաղադրութիւններ կու առյ (Opriment, Réalgar):

76. Ռ-օ-ր-է: Ռ-օ-արիրը (Antimoine) ազատ քիչ կը դտնուի, հասարակօրէն ծծմբոյ հետ միացած է, որմէ երկամի ձեւոք կընայ բաժնուիլ. կամաց պաղելով՝ շեղանատի ձեւով

կը բիւրեղանայ. զօյնը ձերմակ է. շատ կարծր ու միանգամցն զիւրաբեկ կամ զիւրափշուր, 425⁰ ս.ի մէջ կը հայի. հասարակ բարեխառնութեան մէջ չխփախափիր. 1 կշռաշափ ծարիր ու 4 կշռաշափ կապար տպագրութեան զիրերը կը կազմեն. ծարիրն միաւորութիւնները բժշկականութեան մէջ ազգու եւ երեւեի դեղեր կը շնեն:

77. Պիմինթը (Bismuth) բնութեան մէջ քիչ ու զուտ կը գանուի. միաւորութիւնները քիչ են. զիւրաւ թերթ թերթ կը փշի. զօյնը կարմիրի զարնող ձերմակ է. խիստ կը փայլի. կամաց կամաց պազելով շեղանխատի ձեւով բիւրեղանալու շատ հակում կը ցուցընէ. 264⁰ ս.ի մէջ կը հայի. խիստ զիւրաբեկ է, ոգի մէջ չ'սրսիանար:

78. ԽԵՐԵ: Խեղիկը (Mercur) հասարակ բարեխառնութեան մէջ չեղուկ վիճակով մէկհատիկ մետաղն է, քիչ կը գանուի, բայց բոլորութիւն զուտ աւելի քիչ կը գանուի. իր միաւորութիւննը աւելի ծծմբոց չետ է, որմէ երկաթի ձեռաք կրնոց բաժնուիլ. զօյնը ձերմակ է ու խիստ փայլուն: — 40⁰ ս.ի մէջ (10⁰ և 40⁰ վար) կը սասի, զրեթէ 360⁰ի մէջ ալ կ'եռաց. հասարակ բարեխառնութեան ատեն օգի մէջ ամենեւին չխփախուիր. ուրիշ մարմիններ լուծելու յատկութիւն ունի, որոնց մով խառնորդներ կը կազմէ՝ որոնք Ա. Հ. Շ. Հ. կը կոչուին, ինչ որ անաղին չետ ամերկամ մը կը կազմէ, որով հայլներուն ապակին կը դրուազ են. 2 կշռաշափ սեղիկ 1 կշռաշափ անաղ ու 1 կշռաշափ զինկ մէկսեղ ան ամերկամը կը կազմեն՝ որն որ ելեկարական մէքենային մէջ կը զործածուի: Եթ բազագրութիւններէն շատերը սոսկայի թոյներ են, ինչպէս նաև բռն մեղկին շոգին ալ վեսասկար է ու զանաղան հիւանդութիւններու պատճառ կրնաց ըլլալ, բայց քիչ չափով բժշկականութեան մէջ օգտի կը զործածուի:

79. Վէժեն: Վրծաթը (Argent) շատ գանուող մետաղներէն է, զուտ ալ կը գանուի՝ խառն ալ, ինչպէս շատ անգամ կապարի չետ, որմէ զուտ արծաթը զիւրութեամբ կրնոց ձեռք բերուիլ. ասիկա խորանորդի եւ ութանխատի ձեւով կը բիւրեղանաց, ամենամերմակ մետաղն է ու վերջի աստիճանի կրնաց փայլիլ. ողին թիմուածինը իր վասն ամենեւին չ'ազգեր, անոր համար միշտ մաքուր կը մնայ եւ աղնիս մետաղ կը կոչուի, եւ ինչպէս յայտնի է՝ շատ սիրելի ու զործածելի մետաղներէն է. 1000⁰ ս.ի մէջ կը հայի. արտաքայ կարգի ծաւալական է ու խիստ բարակ կը քաշուի կը ձգուի. կակուղ ըլլալուն՝ հասարակորեն չեար պղինձ խառնելով կը կարծրացընեն, որով զործածութեան մէջ կը զիմանաց եւ աւելի հնչող կ'ըլլայ. ինչպէս

Են դրամները : Երթամթիքն պախար բորակի թթուին հետ միացած վիրաբուժութեան մէջ գործածուող դժոխաքարը (Ֆէլիռէկ Բալլ) կը կազմէ :

80. Ուսէ : Ուսկին (Or) ըստ մեծի մասին զուտ կը գտնուի . գցնը դեղին է , կահուղ է՝ բայց միանգամայն տոկուն ալ է , արծաթի կամ պղնձի հետ խառնելով , բնչպէս որ դրամներուն մէջ կ'ընեն , կարծր կ'ը բայց . ամէն մետաղներէն աւելի կը տարածուի ու կը ձգուի , Ա գարեհատ (Grain) ոսկին 57 խորանարդ մատ կրնայ տարածուիլ տափակնալ , 500 ոսք կրնայ երկրնալ , եւ $\frac{1}{100\cdot000}$ մատ բարակնալ . իսկ ուրիշ նիւթի մը վրայ օծելով մինչեւ $\frac{1}{12\cdot000\cdot000}$ մատ կրնայ բարակնալ . իս հալելու կէտը 1000⁰ է . խորանարդի ձեւով կը բիւրեղանայ . արտաքսց կարգի քիչ խնամութիւն ունի թթուուածինին հետ , անոր համար միշտ զուտ ու մաքուր կը մնայ . արծաթէն քիչ կարծր է , բայց անկէ աւելի աղնին . ու սիրելի . բնչպէս արծաթեզօծելը նցնողէս ոսկեզօծելը հին ժամանակութենէ ի վեր շատ գործածական եղած է . միայն արքայաջուրը (բորակի թթուն՝ քլորի ջրամթուին հետ խառնուած) կրնայ զինքը լուծել , որուն պատճառը միայն քլորն է :

81. Շատրւան : Շատրւան (Platine) անցեալ գարուն մէջերը զանուեցաւ . Առուա 1741ին Ամերիկացին Եւրոպա բերաւ , իսկ Շէֆֆէկը 1752ին իբրեւ զատ մետաղ մը ցուցուց . աս մետաղը բնութեան մէջ միայն զուտ կը գտնուի , դորշի զարնող ձերմակ գցն մ'ունի . խիստ ծաւալական է , ոսկին պէս միայն արքայաջուրին մէջ կը լուծուի . ամենէն դժուարահալ մետաղն է , ուրով խիստ օգտակար է քիմիայի նկատմամբ , բնչու որ կրակի առջեւ շատ գիմնացկուն ամձններ կրնայ շինուիլ . Առուսաստանի մէջ ասկէ զրամ ալ կը կօխուի . օղը ամէն բարեխառնութեան մէջ վրան ամեննեւին ազգեցութիւն մը շինկրնար լնել . բլագինը խիստ բարակ մասանցը բաժնուած՝ Բլագինի սպունգ կ'ըսուի . որուն ջրածնը վառելուն վրայ յառաջադցո՞ն (Յօդ. 49) խօսեցանք :

Յ. Տարրենէրուն բաղադրութեաննէրը :

82. Ոինչեւ հիմա զատ զատ տարբներուն վրայ խօսեցակը , հիմա ասոնց խնամութեան (Affinité) ձեռար քովէ քով գալով կազմած նիւթերուն վրայ պիտո՞ր խօսինք . բաղադրութեանց օրէնքներուն վրայ Յօդ. 44ին մէջ խօսած ենք . գիտենք արդէն թէ բնչպէս տարրի մը անհանները ուրիշ տարրի անհաններուն հետ կը միանան , պյունքն անոր մէկ անհատը ասոր մէկ անհատին վրայ գալով՝ քիմիական ձգողութեամբ կամ խնամու-

թեամբ մէկզմէկու հետ անանկ կը միանան՝ որ կարծես թէ երկուքն ալ իրենց առջի յատկութիւնները կը կորսընցընեն. զորօրինակ՝ 2 անհատ դեղին ծծումբ ու 1 անհատ ձերմակ սնդիկ քովէ քով գալով՝ կարմիր խրուկը կը բաղադրեն. աս բաղադրութիւնը աւելի որոշ ու գիւրըմբունելի ընելու համար՝ քիմիագետ-

ները աս եղանակաւ կը նշանակեն. ծծմբոյ 1 անհատը = (\mathcal{O}) .

սնդիկ 1 անհատը = (U) , ասոնց բաղադրութիւնը =

$(\mathcal{O} U)$: թէ որ խրուկը գերինամութեան ձեռք ուղենք



բաժնել կամ վերլուծանել, որովհետեւ երկաթը ծծմբոյ հետ գերինամութիւն կամ աւելի խնամութիւն ունի, քան թէ սնդիկը ծծմբոյ հետ, յայտնի է որ աս կերպով կ'ըլլա.

կաթ = (L) , խրուկ = $(\mathcal{O} U)$. երկաթը ծծմբոյ



հետ միանալով = $(L \mathcal{O})$, կը մնայ սնդիկը = (U) ազատ :



Ուրիշ միջնորդներով՝ զորօրինակ ջերմութեամբ, ելեկտրական հոսմամբ եղած վերլուծութիւններն ու բաղադրութիւններն ալ աս եղանակաւ կ'ըլլան :

Կան քիմիական բաղադրութիւններ, որոնց մէջը 3, 4, եւ նաև 5 զանազան օտարազգի անհատներ մէկզմէկու հետ կը միանան, բայց շատ զանազան անհատներէ կազմուած քիմիական բաղադրութիւններ խիստ քիչ են. ասոնք այսպէս

կրնանք նշանակել  ,  ,  .

Բայց ասչափով ալ բոլոր բաղադրութիւնները չեն լըննար. կան բաղմաթիւ քիմիական բաղադրութիւններ՝ որոնց մէջ չէ թէ 1 անհատ մէկէն՝ 1 անհատ մէկալէն, հապա 1 անհատ մէկէն, 2 անհատ, 3 անհատ, 4 անհատ, 5 անհատ . . . մէկալէն առնուած է եւ անանկ զանազան բաղադրութիւններ են շինուած. ինչպէս 1 անհատ ծծումբը՝ 1 անհատ թթուածինին հետ ունեցած բաղդրութենէն զատ, ունի նաև բաղադրութիւններ՝ որոնց մէջը 1 անհատ ծծումբը 2 անհատ թթուածինին հետ միանալով զատ նիւթ մը կը չինէ, դարձեալ 1 անհատ ծծումբը 3 անհատ թթուածինին հետ միանալով երրորդ տեսակ նիւթ մը կը կազմէ եւ այլն. աս երեք բաղադրութիւնները դիւրաւ ըմբունե-

լու համար աս եղանակաւ կը նշանակուին,   ենթա-

 ծծմբական թթու,  ծծմբական թթու,

ծծմբայց թթու :

Իւաղադրեալ մարմին մը ուրիշ բաղադրեալի մը հետ միանալով՝ երրորդ բաղադրութիւն մ'ալ կը կազմէ, որն որ Երբեք իւրիք բաղադրութիւն կը կոչուի. զորօրինակ՝ ծծմբայց թթուն կալիին հետ, ծծմբայց թթու-կալին կը կազմէ. եթէ երկրորդ կարգի միաւորութիւններ մէկզմէկու հետ միանալու ըլլան, ան ժամանակ Երբեք իւրիք բաղադրութիւն կը կոչուի, ինչպէս վերինիւթը ծծմբայց թթու - ալումինիոնի ռքսիտին հետ պազլեղը կը կազմէ :

83. [Ճ.Հ. որ բաղադրութիւններուն քիմիական յատկութեանցը միա գնելու ըլլանք, ամէն բաղադրութիւններն ալ երեք տեսակ կրնանք բաժնել, Թուրնե-ներ (Acide), Խորիս-ներ (Base) ու Անտ-բերներ կամ Չեղ-ներ (Indifférent, Neutral) :

[Ճ.Շ.ուները իրենց թթու համովք մէկալներէն կը զանազանին, տնկային կապյուտու մանուշակ գշները կարմիրի կը փոխեն, ինչպէս արեւադէմ կամ արեւադարձ (Tournesol) ըսուած կապյուններկին լուծուածին մէջ քիչ մը ծծմբայց թթու լեցընելու եւ խառնելու որ ըլլանք՝ կը կարմիրի. իսկ խարիսխները թթուներուն ըստ ամենայնի հակառակ կը ներգործեն, յեղաշրջական դրութիւն ունին, անոնց կամրցուցածը նորէն իրեն առջի վիճակին կը դարձընեն կը յեղաշրջն, կիղեշ բնութիւն, յատուկ համ մը ունին՝ որն որ ալկալիան համ կ'ըսուի, ասոնցմէ ունանք տնկային կապյուտ գշներ կանանչի կը փօխեն: Բայց ասոր միտք պէտք է դնել որ թթուներն ու խարիսխներն ալ՝ վերի դրուած յատկութիւններուն ամէնն ալ կամ նոյն աստիճանաւ չունին, ինչպէս անլուծանելի թթուները ու խարիսխները:

[Ճ.Շ.ուն ու խարիսխնը մէկզմէկու հետ միանալով՝ երկրորդ կարգի բոլորովին զատ բաղադրութիւն մը կը շինեն, որն որ ընդհանուր անուամբ Առ կ'ըսուի, ասոր ընդհանուր յատկութիւններն են՝ ջոյց մէջ լուծանելութիւն, աղի համ ու բիւրեղանալու հակում: Բայց քիմիագէտները շփոթութենէ փախչելու համար աղին դաղակարը շատ ընդարձակած են, բաւական որ բաղադրեալ նիւթի մը մէջ մէկ մասը իրբեւ թթու՝ մէկալ մասը իրբեւ խարիսխ կենայ, նոյն նիւթը աղ կ'ըսուի. [Ճ.Հ. որ անլու-

ծանիկի բազադրեալ մարմնոց մը մէջ կ'ուզենք իմանալ թէ ո՞րն է թթուն, ո՞րն է խարիսխը, ուրիշ թթու մը քովի բերելու ենք, ասիկա բազադրութեան ո՞ր մասն հետ որ կը միանայ նէ՝ անիկա խարիսխ է, իսկ մէկալը թթու, որովհետեւ թթուն զթթուն խարիսխը զխարիսխը կը մերժէ : Ճատ անդամ թթուն ու խարիսխը իրարու աեղ կը դրուին, ինչպէս ըսենք՝ առ բազադրութիւնը առ ազին մէջ թթուի աեղ է նէ՝ կրնայ ուրիշ աղի մը մէջ խարիսխ աեղ բռնել:

Չէզգք կամ անապրեր կ'ըսուին անոնք՝ որոնք որ ոչ թթու են ոչ ալ խարիսխ :

Դա միտքը, ածուխը, լուսակիքը օդի մէջ այրելով, թթուածինին հետ կը միանան ու թթուաներ կը կազմեն. հասարակորէն թթուածինը պարզ բազադրութեանց մէջ մետաղակերպ ասարդներու հետ միանալով թթուաներ կը շնէ, միայն քանի մը անսարդեներ. իսկ մետաղակերու հետ հասարակօրէն խարիսխներ կը կազմէ, քիչ մ'ալ թթուաներ. անձնէն աւելի զրաւոր խարիսխներ յատկութիւն ունեցաց մետաղական պրիմաներն են կաղիներ, նազը բիստի պրիմաները, որոնց Անդամունք կ'ըսուին. ասոնք կիզիչ համ մ'ունին, զարդարանաւոր նիւթերը կ'ապականեն, մաշիչ զրութիւն մ'ունին ու եղերու հետ խառնելով ջրոյ մէջ լուծանելի օճառներ (ասպոն) կը շնէն. իսկ պարիսխնեն, ասրանափառնեն, կրածինին ու մանկն զիսնին պրիմաները՝ Անդամունք հուշը կ'ըսուին, որոնց մէջ ինք իրեւն կը կենայ, թէ զոյք է և վերի ըսուած թթուուի յատկութիւնները չունենաց. մեր ունեցած տեսակ անշակ ապակիները, ճնշապակիները ու հողէ ամանները առ ազերէն կազմուած են. Անտարքը են ջուրը, ածիոյ ու լուսակիքի ջրածինին հետ բազադրութիւնները (ջրամբթու ածիոյ, ջրամբթու լուսակիք), շատ ազեր ալ անսարդեր նիւթեր են, նոյնպէս շոբարը, զինուոյ ոգին, ճերմկուցը (Albumine) և այլն:

Յառաջազդոյն մայյն թթուածին կազն էր որ թթուաներն ու խարիսխները կը կազմէր, որմէ իր անունն ալ տառ. անոր համար թթուու և խարիսխ կ'ըսուէր նէ՝ թթուածինին բազադրութիւնները կամ որովանները կ'իմացուէին: Խայց քիմիայի հիմակուան վիճակը զիստած ու յարանած է՝ որ թթուաներ, խարիսխներ, ազեր շնէներ, յատկութիւններ ուրիշ տարբներն ալ ունին, ինչպէս ջրածինը, ծծումը, քրորը, ետոր, պրումք, ուշենք, ֆրուորը. Նոյնպէս ուրիշ նոյն իսկ յագուած զյ բազադրութիւնց մէջ ալ նոյն յատկութիւնները ունեցանքներ կան: Սակայն ընդհանրապէս շփոթութիւններ ապաս ըլլապատ համար, թթուու կ'ըսուի նէ. թթուածիններ միաս որութիւնը կամ որուս մը կ'իմացուի, զորորինակ ծծմբոյ թթուու կ'ըսուի նէ՝ կ'իմացուի ծծումը թթուածինին հետ ունեցած բազադրութիւնը. իսկ մէկաններուն համար կրնան առ անունները զորմածաւուիլ, ջրամբթուու (փոխանակ ջրածնամբթուու), ծծրմբթուու. Քարամբթուու է իմանալ լուսակիքն ջրածինի հետ ունեցած բազադրութիւնը. որն որ թթուուի յատկութիւն ունի, թթուածինի թթուաներն ընդհանուր անուածի թթուածինաթթուութիւն կրնանք կոչել:

ջրածինիները՝ ջրածնամթթուութիւն, ծծումրինները՝ ջրածնամթթուութիւն
ութիւն և աղյուս, թթվուածինէ բազագրաւած թթվուները, թէ որ
միայն մէկ տեսակը ըլլայինն նէ՝ արմատին վրայ միայն նուռ բա-
ռ գներով, բանը կը ըլլննար, զարօրինակ՝ շշտ արմատը առնելով ու-
սերականի զարձնելով, նուռ մասնիկը գնենք, կ'ըլլայ շշտ նուռ, որն
որ քրորին ու թթվուածինին բազագրաւթիւնն է, ու վերի ըսուած
թթվուներու յատկութիւնն ունի: Բայց ննչպէս որ Յօդ. 82ին մէջ ըստիք՝
շատ անդամ՝ կ'ըլլայ որ արմատին անհատին թթիւը կը մասյ ու թթվուա-
ծինին անհատինը կը փոխուի, կամ թէ բանիք՝ արմատն ու թթվուա-
ծինը ուրիշ համեմատութեամբ մը միանալով՝ ուրիշ ալ նիւթ մը
կ'երկէ, որն որ դարձեալ թթվու է. ննչպէս քրորը թթվուածինին համ
կը միանայ ու թթվու կը շնէ մէջ մը հաւատար անհատով առ ձեւով
քլիթ, մէջ մը թթվուածինին 3 անհատով, մէջ մը 4, մէջ մը 5, մէջ մ'ալ
7 անհատով, առ ձեւերով՝ Քլիթ3, Քլիթ4, Քլիթ5: Ասոնք ամենն
ալ զատ զատ նիւթեր՝ զատ զատ թթվուներ են, քրորի թթվու ըսելով՝
շնելով կրնար ամենին ալ ննչանակել. այսպէս իմանարու է ուրիշ արմատ-
ներուն վրայ ալ թէ թթվուներուն նկատմամբ եւ թէ խարիսխներուն.
մանաւանդ թէ քիմիակէները որ օրուան վրայ նոր թթվուներ գտնելով՝
թթվուներուն թթիւը կ'աւելնայ, որով զատ զատ անուն դնելու հար-
կաւորութիւնն ալ կ'աւելնայ:

Արովհետեւ առ թթվուները ետեւէ ետեւ գտնուած ցուցուած են,
անոր համար ամենէն առ ջնինը պարզ անունը առած է, պյանինը արմա-
տին սերականին վրայ նուռ մասնիկը աւելցրնելով՝ շնուռած է, ննչպէս
է քրորի թթվու, ծծմրոյ թթվու. սրոնց ձեւը առ է Քլիթ3, Ծրիթ3, ետ-
եւէն եկողները կամ ասոնցմեն վար են, ննչպէս Քլիթ4, Ծրիթ4. եւ կամ
վեր, ննչպէս՝ Քլիթ5, վարինը արմատին վրայ ունա մասնիկ մը դնե-
լով կրնանիք շնել, ննչպէս քրորական թթվու. (Քլիթ5), ծծմրական թթվու.
(Ծրիթ5), իսկ ամենէն վերինը՝ արմատին վրայ շշտ մասնիկը աւելցրնելով, ննչ-
պէս՝ վերաբրորի թթվու. (Քլիթ5). թէ որ վարինէն վար եզոզ ալ կայ նէ
ենթ մասնիկը կրնանիք աւելցնել, ննչպէս ենթ արլորական թթվու. (Քլիթ5),
ենթ ածծմրական թթվու. (Ծրիթ5). երբեմն ասոնց մէջն ալ դարձեալ ու-
րիշ թթվուներ կը մանեն, ննչպէս ծծմրոյ թթվունն ու ծծմրական
թթվունն մէջ տեղը ուրիշ թթվու մ'ալ կայ. ան ալ պյանիքն կրնայ
կոչուիլ, ենթ ածծմրոյ թթվու. (Ծրիթ5), ենթ արլորի թթվու. (Քլիթ5).
դարձեալ ծծմրական թթվունն ու ենթ ածծմրական թթվունն մէջ ուրիշ
մ'ալ կայ, որն որ պյանիքն կրնանիք կոչել, ասորին ծծմրոյ թթվու.
(Ծրիթ5). դարձեալ ասոր ու ամենէն եսորինին մէջ մէկ հաս մըն ալ
կայ, որն որ կոչուիք ասորին ծծմրական թթվու. (Ծրիթ5) կոչել: Աս
անուանակցութեան կարգը հետեւեալ զրութեամբ աղէկ կ'իմացուի.
Աւերաբրորի թթվու. Քլիթ5
Քլիթ թթվու. Քլիթ5
Ենթ արլորի թթվու. Քլիթ5
Քլիթ թթվու. Քլիթ5
Ենթ ածծմրական թթվու. Քլիթ5
Քլորի թթվունն, ննչպէս ըսմիք, իրմէ վեր անի վերաբրորի թթվունն, թէ որ
ասոնց մէջ ուրիշ մ'ալ ըլլար նէ, անոր ոչն մասնիկով կրնար բառ
մը յարմարցուիլ: Աս բոլոր ըսածնիս ամէն թթվուներուն վրայ պէտք է

տարածել, բայց ամէն արմատ ամէն թթվուներն ալ չ'ունենար, ոմանդք քիչ ոմանդք շատ, ոմանդք գէպ ի վեր՝ ոմանդք գէպ ի վար շատցած են։ Համար խարիսխներուն գարով, ուսէու բառը՝ որն որ յառաջազդոյն թթվուածինին ամէն միաւորութեան համար դրուած էր, հոս արմատին վրայ դրուերով ան խարիսխն անուն կու տայ, ինչպէս՝ երկամքի որսիտ կամ երկամք որսիտ, մանկանէզի որսիտ։ առկէ վեր խարիսխի մը չէր-չէր կրնանդք ըսել, իսկ վար եղողին ուսէուի։ խարիսխներուն անուանակոչութիւնը այսպէս ալ կը շնուրի, շնուռուսէ, երանուսէ, եւ այլն։

թթվաւածինին շնած աղերը իրենց անունը կ'առնաւն թթվուին ու խարսխին անուններէն, որոնք քովէ քով դրուելով աղերու անունները կը կազմէն, ինչպէս ծծմբոյ թթվու - երկամբ որսիտ (ԾԹ³ + ԵՐԹ⁴)⁵, ծծմբոյ թթվու - կալի (կալիոնի որսիտ) (ԾԹ³ + ԼԹ⁶): Երբեմն կ'ըլլաց որ աղի մը կամ թթվուն եւ կամ՝ խարփսիսը կրկին, երկրկին կ'ըլլաց, կամ թէ բռնկը՝ շատ համեմատութեամբ մէկգմէկու հետ կը մասնան. ան ժամանակը, թէ որ երկուքէն ալ մէշմէկ է նէ՛ և-է մասնիկը, թէ որ մէկէն երկուք է նէ՛ երէ մասնիկը, թէ որ երեք է նէ՛ և- մասնիկը կը դրուին. ինչպէս նախած ծմբոյ թթվու - կալի, երկած ծմբոյ թթվու - կալի (ԾԾԹ³+ԼԹ⁶): Երկու խարփսիս ունեցող աղին ԿՐԻՆԱՆ կ'ըսուի, զորօրինակ պազլեղը կրկնաղ է, ինչու որ մէկ ծծմբոյ թթվուէն ու սիլիկինի որսիտէն եւ կաղիէն կը բաղկանայ, եւ իր ուսումնական անունն է ծծմբոյ թթվու - սիլիկինի որսիտ - կալի: Կան աղեր որոնք միայն երկու տարրներէ կը բազկանան, ինչպէս մէր եփելու աղը քլորէ ու նագրիննէ է, առոնք ԱՀՄԵՐ - ԵՐԵՎԱՆ կ'ըսուին:

1 Առաջնութեաւ Հասարաւիկորէն մետաղներն են խարիսխ շնողները որոնց թիւը մետաղներպնիքներն չատահ, ու ուժը բարը մասնաւորելիք շփունդին են ու չելեւը, ուր մեզ որ խարիսխ շնողները մյուս թիւն մասնիկավ կը գործածուին. և արգելն խօսիք մէջ նոր իրեն կիմացարի թէ արցի առ թոփհանուր համարակը շնչեն մասնաւորը գործածուած է. ինը խոչընկեր բառը աղեւը. Ակատամարի կը գործածուի. Ուսանը ընդհանուր է բապիկան ու ուժը բարը հայերէն թիւն կը բառով կուգան փախանակէն. ուր մէկ կրծմանն և բռապիկան մար-

թե նույն բամսնելովքը, բայց մեկակ կոզմանէ գուցէ աւելի յարմարութիւն ու դիւրութիւն առնենալով ընդունելի կ'ըրտունէ, մերժելի բայց մը չէ:

2 Քիմիակէ աներէն ուսմէր թթաւ-
ածինին անհանուրան թռւանշանք
գրաբ կզպմը կը դնէն, ուսմէր ալ հա-
մառապատճեան համար՝ թթամի-
նին անհանուր արմատանք վրայ կե-
տեր դնէլով կը խանակէն. ինչպէս
Ծ՝ Ծթ³, ԾԿ՝ Ծթ²+Կթ, Բայց առ
եղանակը մը ու թթենէն զատ նաև
ասպարգութեան սիստմ շատ ենթա-
առ ու սպառաւ անունին ունենակնեւ է:

բորակածնի թթու, բորակածնական թթու, ջրածնաթթու, եւ այլն, ըսելու տեղ կրնայ ըսուկի՝ բորակի թթու, բորակական թթու, ջրաթթու եւ այլն. միայն թէ ասով չփոխթութիւն մը չպատճառի. թէ որ այսպէս փոխելով ալ չ'ըլլայ նէ, շատ անգամ ռամպական անունները կը գործածուին: Գործարանաւոր քիմիայի մէջ ուսումնական անուանակոչութիւն մը խոթելը մեծ դժուարութիւններու տակ է. անոր համար ռամպական բառերէ առներով կ'անուանուին:

84. թթուածնաթթուները ոքսիտներուն հետ միաւորելու ատեն՝ փորձով հետեւեալ չորս յառաջադրութիւնները կը տեսնենք: 1) Թթու մը մետաղի մը հետ միանալու ժամանակ՝ անոր հետ իրեւ մետաղ չիմիանար, հապա մետաղի ոքսիտի հետ կը միանայ: 2) Թթուն ամէն աստիճանաւ մետաղի ոքսիտին հետ չիմիանար, հապա որոշեալ աստիճանաւ: 3) Թէ որ մետաղ մը թթուի մը քով գալու ըլլայ՝ կամ թթուն իր թթուածիննէն կու տայ ու կ'ոքսիտացընէ մետաղը, եւ կամ ուրիշ մերձաւոր նիւթ մը մետաղին թթուածին կը մատակարարէ. առջի դէպքին մէջ թթուն ստորին աստիճանի թթու կ'ըլլայ, եւ կամ չէ բոլոր թթուածիննը կորսընցընելով արմատը ազատ կ'ըլլայ. իսկ երկրորդ դէպքին մէջ՝ ան մերձաւոր նիւթը թթուին վիճակը կ'ունենայ: 4) Թէ որ թթու մը դերոքսիտի մը վրայ ազդելու ըլլայ, գերոքսիտը ստորին աստիճանի կ'ինայ, իր թթուածինին մէկ մասը կամ թթուին եւ կամ ուրիշ մերձաւոր նիւթի մը տալով:

Առ ըստածնիս միշտ թէ բաղադրելու եւ թէ վերլուծելու ատեննիս կը տեսնենք. եւ առօնք գիտնալով կրնանք անոր համաձայն ալ մեր քիմիական փորձերը պատրաստել: Ասիկա օրինակաւ մը տեսնելու համար, առնունք մանկանէզի գերոքսիտը կամ թիսաքար ըսուածը, թափեկի վրան ծծմբոյ թթու եւ խառնուրդը տաքցընենք՝ այնապի թթուածին կ'ունենանք՝ որչափ որ հարկաւոր է մանկանէզի գերոքսիտը մանկանէզի ոքսիտիկի գարձնելու, որովհետեւ ծծմբոյ թթուն մանկանէզի ոքսիտիկին հետ միայն միանալով աղ կը շնէն. թիսաքարին ձեւը առ է ԱՌնթ՝ ծծմբոյ թթուին ձեւը՝ ԾԹ՝ եւ մանկանէզի ոքսիտիկին ձեւը՝ ԱՌնթ, իսկ աղին ձեւը՝ ԱՌնթ + ԾԹ:

85. Դաղագրութեանց պարզութիւնն ու յօդուածցութիւնը պատճառ եղած է որ բաղադրութեանց ուսումը երկու բաժնուի. ինչու որ ուրիշ է սնդկին ծծմբոյ հետ միանալովը խրուկը շինելը, ուրիշ է ածխածինին, ջրածինին, թթուածինին զանազան համեմատութեամբ մէկզմէկու հետ միանալով շաքար կազմելը. պարզ բաղադրութիւնները աւելի առջի ու երկրորդ կարգի բաղադրութիւններ են, իսկ յօդուածոյ բաղագրութիւնները երկրորդ ու երրորդ կարգի են եւ երբեմն աւելի ալ. առջիններուն մէջ տարբները արմատ կ'ըլլան, իսկ երկրորդին մէջ՝ շփոթութենէ ու խառնակութենէ փախչելու համար՝ բա-

զադրեալները արմատ կը դրուին ու անոնցմով թթուներ, ոքսիտներ ու անտարբերներ կը կազմեն. եւ որովհետեւ յօդուածց բաղադրութիւնները կամ նիւթերը ընդհանրապէս անկոց ու կենդանեաց մէջ կը գտնուին, անոր համար բաղադրութիւնները՝ գործարանաւոր ու անգործարանաւոր բաղադրութիւններ կը բաժնուին, ասկէ առնուած՝ բուն քիմիան ալ գործարանաւոր ու ընդործարանաւոր քիմիա կը բաժնուի: Մենք ալ երկու մասով ասոնց երեւելիներուն վրայ համառօտիւ պիտօք խօսինք:

1. ԱՆԴՐԻԱՆԻ ՔԱՂՋԱԿԱՆԻ ՀԻԱՆԱԴՐ :

86. ԽՌԱՆԴԻՆ ։ ՔԱՈԱՂՋՄՆ ԸՍԻՆՔ որ թթուածինը ջրածինին հետ բաղադրութիւն մը կը կազմէ՝ որն որ ջուր կ'ըսուի: Զուրը՝ ինչպէս որ տեսանք՝ ջրածինէ ու թթուածինէ կը բաղկանայ. չէ թէ միայն շատ մարմիններ կը լուծէ, հապա շատ մարմիններու հետ քիմիական օրենքներով կը միանայ ու իր յատկութիւնը կը կորսընցընէ. աս տեսակ բաղադրութիւնները ԶՀՆՃ (Hydrate) կ'ըսուին: Զուրը անանկ մէծ ազդեցութիւն մ'ունի նիւթերու վրայ, որ երեւմն բաղադրեալ մարմին մը գոյութիւնն իրմէ կախում կ'ունենայ. շատ մարմիններ իրեն հետ միանալով կը բիւրեղանան կը սառնանան, մանաւանդ (ուսումնական անուամբ) աղերը, անոր համար ասոնց հետ միացած ջուրը ԲԻ-Է-Լ-Հ-Յ-Ն կամ Ա-Ն-Ն-Հ-Յ-Ն կ'ըսուի: Կան գէպքեր որոնց մէջը ջուրը թթուի կամ խարսխի բնութիւն մը չիցուցըներ, հապա միայն չէզոք կամ անտարբեր որսիս մըն է. բայց կան գէպքեր ալ՝ որ թթուի կամ խարսխի տեղ կը բռնէ. թէ որ թթուի տեղ բռնած էնէ՝ թթուով, իսկ թէ որ խարսխի տեղ բռնած է նէ՝ խարսխով կը բաժնուի կը մերժուի:

Զուրը ընդհանուր լուծիչ մարմին մ'ըլլալուն՝ բնութեան մէջ միայն ջրածինէ ու թթուածինէ բաղկացած ջուր գտնելը շատ գժուար է. ծծելով, լուծերով, խառնելով ամէն տեսակ մարմին կընայ մէջը առնուլ. անոր համար ազդիւրները, հորերու ըրերը չեն կընար բոլորովին զուրու ու մաքուր ըլլալ. մէջէրնին խառնուած նիւթերէն, ծծուած օդէն ու կաղերէն զատ՝ լուծուած աղեր կը գտնուին, առանց որոնց ջուրը անհամ ու անսախորժ ըմպէլի մը կ'ըլլար: Հակային ջրերն ալ (Eau minérale) իրենց մէջը զանազան աղեր ու թթուածներ լուծած ըլլալուն բժշկականութեան մէծ օգուտ կը մատուցանեն, նոյնպէս ջուրը իր մէջը օդ ունենալուն անառուններ կը պահէ. ծովի ջուրը իր մէջը զանազան աղեր լուծած ըլլալուն՝ ծանր մարմիններ աւելի կը թեթեւցընէ ու կը վէրցընէ: Համեմատութեամբ գետի ջուրը աղբիւրներու ջուրէն զոտպդյն է. աւելի զուար է ցողի, ձևան ու անձեռւի ջրերը, որոնք առջի անգամ ինչնալուն այնչափ մաքուր չեն ըլլար, որովհետեւ օդին մէջի եղած բարակ

փոշոյն ու աւշակի կազմն հետ կը խառնուին եւ այնպէս կ'իջնան. բայց վերջէն մարտուր ու զուտ իջնալու կը սկսին: Հասարակօքէն ջուրը զուելու համար աւագէ կ'անցընեն. բայց թէ որ բոլորսկին զուտ չուր կ'ուզուի նէ՝ պէտք է նախ եռացընելով շոգի բարձընել եւ եագեն զով ամանի մը մէջ պաղեցըներով խոտացընել (condenser):

Վ.ս յիշուած բաղադրութենէ զատ՝ թթուածինը ջրածինն հետ ուրիշ բաղադրութիւն մ'ալ ունի զորն որ 1818ին թէնար գաղղիացի քիմիագէտը ցուցուց. ձեւը առ է թթ², առունն ալ գերոցսիտ ջրածնի. անզ ցն հեղուկ մըն է, գունաւոր նիւթերը կը ճերմէկցընէ, շաւառվ կը բաժնուի կամ կը լուծուի, բայց որչափ որ շուտով կը լուծուի նէ՝ այնչափ ալ դժուար է բաղադրելով կամ ձեռոք բերելով, անոր համար բաղաքական ընկերութեան չիկինար գեռ օգուտ մ'ընել:

87. [Ա] նիւթեն ու բորակածնն: Ասոնք մէկզմէկու հետ չորս որոշ բաղադրութիւններ ունին¹, բորակի թթու կամ բորակածնի թթու՝ թթ³, բորակածն թթու կամ բորակածնական թթու՝ թթ⁴, բորակի ոքսիտ կամ բորակածնի ոքսիտ՝ թթ⁵, բորակի ոքսիտիկ կամ բորակածնի ոքսիտիկ՝ թթ⁶:


Բորակածննը թթուածինն հետ ուղղակի չիմիանար, բայց ուրիշ նիւթոց հետ ունեցած բաղադրութիւնը թթող տալու ատեն՝ թէ որ կալի, կիր եւ կամ ուրիշ խարիսխ մը մօտը գտնելու ըլլայ՝ մէկտեղ աղ կը կազմէ. զորօրինակ՝ երբ որ բորակածնն ունեցող նիւթ մը (ինչպէս են գործարանաւոր նիւթերը) կը սկսի փոտիլ եւ խարիսխ մը մօտը կ'ունենայ, ան վիճակի մէջ (status nascens) ազատ եղող բորակածննը օդէն թթուածինն առնելով թթու կ'ըլլայ ու կ'երթայ ան խարիսխն հետ կը միանայ աղ կը շինէ. բնութեան մէջ աս եղանակաւ է որ բորակածնի թթու-կալին (բորակ, բորակածն) եւ ուրիշ բորակածնի աղերը կը կազմուին: Բորակին ձեռօքը կընանք բորակածնի թթու ձեռոք բերել, թէ որ բորակին հետ ջրախառն ծծմբոյ թթու խառնելոք ու սաստիկ տաքցընենք, որովհետեւ ծծմբոյ թթուն կալիին հետ միանալով՝ բորակածնի թթուն աղատ կ'ըլլայ շոգիի ձեւով, որն որ վերջէն խտացընելով հեղուկ մը կ'ըլլայ: Աս եղանակաւ ստացուած բորակածնի թթուն միշտ ջրածի վիճակ ունի, ինչու որ առանց չուրի չիկրար կենալ, իր մասանցը կը վերլուծի, շատ չուր ունեցող (անօրացած) բորակածնի թթուն ուամկօքէն ժանտաջուր (+էլլու) կ'ըսուի, որն որ կիզիչ ու բաժանիչ բնութիւն ունի, ու սոկիին հետ միացած նիւթոց հետ միանալով՝ սոկին կը բաժնէ. զուտ բորակի թթուն անզ ցն է, յատուկ հոտ մը ու թթու համ ունի, մորթը, ըղունդը, կտաւը կը դեղընցընէ. մետաղներու վրայ

1 Ամանք հինգերորդ մ'ալ կը դնեն թթ⁴.

ազգելով՝ իր թթուածինեն մաս մը կը կորսընցընէ, եւ այնպէսով բորակածնի ոքսիտի կամ բորակածնի ոքսիտիկի կ'իջնայ. ինչպէս թէ որ իրեն հետ պղնձի փշտուկ խառնելու ըլլանք. բորակածնի ոքսիտը կ'ունենանք, որն որ անդոյն կազ մըն է, եւ օդի հետ հաղորդութիւն ունենալուն պէս, անկէ թթուածին կ'առնու ու զոց կարմիր գունով շոգի ըլլալով բորակածնական թթուի կը դառնայ, որն որ զուտ վիճակի մէջ դոց կանանց, ցնդող, իսկ խիստ ցրտութեան մէջ անդոյն ծորելի հեղուկ մըն է, եւ բորակածնի թթուին հետ միանալով կարմիր գոյն մը կ'առնու. Նյոյնպէս բորակածնի թթուն բորակածնական թթուին հետ եղած ատեն կարմրագոյն շոգի մը կ'արձրէէ, եւ անոր համար ալ Շախող բորակածնի թթու կը կոչուի: Բորակածնական թթուն թթուածինը առածին պէս ալ դիւրութեամի կու տայ՝ թէ որ իր քովը ուրիշ նիւթ մ'ըլլայ, եւ ինքը նորէն ոքսիտ կ'ըլլայ, որն որ նորէն օդէն թթուածին կ'առնու եւ թթու կ'ըլլայ:

Ի՞որակածնի ոքսիտիկը կընայ ձեռք բերուիլ՝ թէ որ զննկը շատ անօպացած բորակածնի թթուին հետ, կամ թաց երկաթի խարտածը բորակածնի ոքսիտին հետ խառնուելու ըլլայ. բայց աւելի դիւրաւ կ'ըլլայ՝ թէ որ բորակածնի թթու-աւշակը (Բ.թ.⁵ + Բ.ջ.³) հալելու շափ տաքցուի, որով աս ազը բորակածնի ոքսիտիկի ու ջրոյ կը լուծուի. բորակածնի ոքսիտիկը անդոյն կազ մըն է, ու շնչուելով արքեցուցիչ ազդեցութիւն մը կը պատճառէ, վառած նիւթ մը իր մէջը աւելի պայծառ կը վառի. սաստիկ ձնշմամի ծորելի վիճակի կը դառնայ, որն որ—100° կ. էն աւելի ցուրտ է, եւ թէ որ իր շողիանալով սառելու ըլլայ՝ մինչեւ հիմա ձանշցուած բարեխառնութեան ամենէն ցածը՝ պյանքն—115° կ. ցրտութիւն կ'ունենայ: Ըսած սաստիկ ձնշումնիս յառաջ բերելու համար՝ նորերս նադրերէր գերմանացին գործիք մը հնարեց՝ զրբն որ Պատ. 50ին մէջ կը տեսնենք. ասոր մէջ Տը կաղաչափին հետ հաղորդող կաշիէ խողովակ մըն է, որն որ լին հետ կապուած է, ո՞ զօրաւոր երկաթէ աման մըն է, որուն վրայ հորիզոնական խողովակ մը կայ եւ անոր վրան ալ պտուտակ մը կայ, որն որ վեր հանելով հօրիզոնական պղտի խողովակը կը բացուի ու կաղը գուրս կ'ելլէ, ու պղնձէ աման մըն է՝ որն որ սառցյացի ու երկաթի կոտորուանքով լեցուած է: Կազզ վեր հանելն ու ձնշելը մեղեխի ու ճօճանիւի մը ձեռոօք կ'ըլլայ, որով է մխոցը և խողովակին մէջ վեր վար կը շարժի, որն որ օդոյ հրացանը լեցընելու խողովակին շատ կը նմանի: Աս գործիքը ուրիշ կաղերու համար ալ կընայ գործածուիլ:

Պատ. 50.



88. Խեղուն - Ծառավը¹: «Օճումին վեց թթուներն ալ յառաջագոյն յիշեցինք, հոս երկու երեւելիներուն վրայ կը խօսինք, այսինքն՝ ծծմբոյ թթումին Ծ.Թ.³ ու ծծմբական թթումին Ծ.Թ.²:

(Օդոյ մէջ ծծումիլ սյրելով ծծմբական թթուն կ'ելլէ որն որ խեղդիչ հոսով՝ անգոյն կազ մըն է, զիւրաւ ծորելի

1 Գաղղիացիք ծծմբոյ բնշ եւ իցել միաւորութիւնները ընդհանուր անուանը Sulfure (ծծմբարկամծ ծըմբածոյ) կը կունեն, բնշպէս Sulfure de fer ըսելով՝ ծծմբոյ երկաթին չեն առջն միաւորութիւնը կ'իմացուի: Խոկ թթուածինին հետ միացած՝ ուրիշ խարիսխներու հետ միաւորութիւնները Sulfate (ծծմբուած) կը կունեն, որոնց մնաց աղեր կ'իմացուին. բնշպէս Sulfate de fer ըսելով՝ ծծմբոյ թթուն — երկաթի ուժսիտ կ'իմացուի. Sulfite (ծծմբ-

թիո) ըսելով ալ՝ ծծմբական թթուներն միաւորութիւնները կ'իմանան:

Առջի եղանակաւ կ'ըսուի նաև Chlorure (ըլորաւոր կամ քլորածոյ), Phosphorure (ֆոսֆորաւոր կամ ֆոսֆորածոյ), Bromure (արոմաւոր կամ արամածոյ), եւ այլն: Երկրորդ եղանակաւ կ'ըսուի, Azolate (որորկաւ), Phosphorate (ֆոսֆորուա), Silicate (սիլիկաւ), Carbonate (ածխածնուա) եւ այլն:

վիճակ կ'ընդունի, որն որ — 10⁰ Կ.Բ. մէջ կ'եռայ ու իրեն ցնդականութեամբը մօտաւոր մարմինները խիստ կը զովացընէ: Ռծմին պյուղով օդին թթուածինը առնելուն համար՝ օգտիւ կրնայ գործածուիլ դիմիները քացինելէն պահելու, ինչպէս տակառին մէջը ծծումը վառելով: Ռծմբական թթուն քոսի գեղէ, ու ձերմկցընելու ալ կը գործածուի:

Ռծմբական թթուն թթուածին ունեցող նիւթի մը քով գալով՝ ծծմբոյ թթուի կը գառնայ. վերը ըսինք որ բորակածնական թթուն իր թթուածինը դիւրաւ կու տայ, անոր համար ծծմբոյ թթու շնուրու մէկիկ է, որոնց քով թէ որ ջուր ալ ըլայ նէ՝ ամեն բան կատարեալ կ'ըլայ, ինչու որ ջուրը ծծմբոյ թթուին հետ արտաքոյ կարգի խնամութիւն ունենալուն՝ դիւրութեամբ կը ստանանկը ծծմբոյ թթուն. Ռժի², Բժի³ ու Զժի, քովէ քով գալով Ռժի³ + Զժի ջրած ծծմբոյ թթուն կ'ելլէ, իսկ Բժի² բորակածնի ոքսիտը կը մնայ, որն որ օդէն թթուածին առնելով դարձեալ բորակածնական թթու կ'ըլայ: Գործատուններու մէջ ծծմբոյ թթու պատրաստելը աս ըսածներնուս վրայ հաստատուած է. այսինքն՝ կապարէ թիթեղներով դրուագած խոցի մը մէջ՝ ծծմբական թթուն, բորակածնական թթուն ու ջրոյ շոգին թող տալով՝ ծծմբոյ թթուին ջրածը խոցին յատակը կը ժողվուի. ետեւէն գարձեալ ջրոյ շոգի, ծծմբական թթու ու օդ թող տալով կը շարունակուի, որովհետեւ բորակի ոքսիտը օդէն գարձեալ թթուածին առնելով ծծմբական թթուին կու տայ և այսպէս յառաջ կ'երթայ: Աս ծծմբոյ թթուն շատ ջուր ունենալուն՝ պէտք է մէյ մը զտել կամ կենդրոնացընել, որ վիճակին մէջ մէկ կը ուշափ ծծմբոյ թթու ու մէկ կը ուշափ ալ ջուր միշտ կը մնայ աս ձեւով Ռժի³ + Զժի: Ասիկա անգշյն, անհոտ, մաշիչ կամ կիզող թթու հեղուկ մընէ, որն որ իր ջրոյ ունեցած արտաքոյ կարգի միտութեամբը տնկական ու կենդանական նիւթերուն ջուրը իրեն ձգելով զանոնք ածուխի կը դարձընէ, կ'առականէ ու կը լուծէ, անոր համար իրեն հետ մեծ զգուշութեամբ վարուելու է: Մետաղներէն շատը կը լուծէ, և ան աստիճանի մետաղներու ոքսիտներուն հետ խնամութիւն ունի որ անմիջապէս զիրենք ուրիշ թթուներէն կը զատէ, անոր համար թթուներ ձեռք բերելու համար շատ կը գործածուի: Եւրոպայի՝ մանաւանդ Անգղիայի քաղաքականութեան մէջ շատ մէծ ազգեցութիւն ունի աս թթուն, քիմիան առանց աս թթուին կաղ կ'ըլար, արհեստները ետ կը մնային, և կրնայ ըսուիլ որ աս թթուն տէրութեան մը մէջ շատ կամ քիչ գործածուելէն՝ նցնին յառաջադիմութեանը կրնայ գաղափար մը տալ, ամենէն աւելի Անդղիա

կը շինուի ու կը գործածուի . եւ առջի անդամ՝ ըսուած եղանակաւ . հոն պատրաստուելուն համար ալ՝ Անդղիական ծծմբոյ թթու կը կոչուի :

Վաթթուն կրնանք նաեւ կանանչ արջասպէն հանել, աս արջասպը (Vitriol) ուրիշ բան չէ՝ բայց եթէ ծծմբոյ թթուերկաթոքսիտ (Ծթ.³ + Եթթ.), որն որ տաքցընելով ու զտելով գորշ գունով եղի նման հեղուկ մը կ'ունենանք . աս հեղուկը երբեմն արջասպի եղ ալ կ'ըսուէր, եւ առջինէն աս տարբերութիւնն ալ ունի՝ որ իր մէջը առանց ջրոյ ծծմբոյ թթուի մաս մ'ալ ունի . աս անջուր ծծմբոյ թթուն օդի մէջ շոգեձեւ կը ցնդի . աս յատկութեամբը՝ նոյնպէս լեղակը կամ բնափկոն լուծելովը առջինէն կը զանազանուի եւ Ծխող ծծմբոյ թթու, կամ Սաքսոնիայի ծծմբոյ թթու կը կոչուի :

89. Յանուարին ու Հաւանին՝ Վաթսածինը թթուածինին հետ՝ բաղադրութեանց երկայն շաբք մը կը շինէ . բայց մէնք միայն Ածխոյ թթուին Աթ.² ու Ածխոյ ոքսիտին Աթ վրայ պիտի խօսինք, որովհետեւ մէկալները գործարանաւոր նիւթոց կաղմը մասունք են, ինչպէս է Թրթնջուկի թթուն՝ Ա²թ.³ (Acide oxalique) Մեղրաքարի թթուն՝ Ա⁴թ.³ (Acide mellitique) եւ այլն :


Վաթսոյ թթուն կը կաղմուի ածխոյ պյուրելու, գինոյ խմորման, մարմնոց փատելու, շնչառութեան ատեն, կրնայ ուրիշ նիւթերէն ալ հանուիլ՝ ինչպէս կաւիճէն կամ ածխոյ թթու — կիրէն (Աթ.² + Կրթ.), որուն վրայ ծծմբոյ թթու լեցուածին պէս, ասիկա կիրին հետ միանալով գաճ կամ ծծմբոյ թթու - կիրը (Ծթ.³ + Կրթ.) կը կաղմէ, իսկ ածխոյ թթուն աղատ կ'ըլլայ, աս թթուն հասարակօրէն կաղաձեւ է, գոյն ու համ չունի եւ ջրէն լուծուելով կամ ծծուելով ջրին թթոււ կեկ համ մը կու տայ . կան աղբիւրներ որ իրենց մէջ ածխոյ թթու ունենալով բժշկականութեան թթու ջուրեր (հանքային ջուրեր) կը մատակարարեն . նոյնպէս արուեստով ալ կրնայ աս տեսակ թթու ջուրեր շինուիլ : Աս կազը թոքի համար շատ վնասակար է, թէպէտ ստամոքսի համար վնասակարութիւն մը շիցուցըներ, ինչպէս հանքային ջուրերէն յայտնի է, ոչ կ'այրի եւ ոչ ալ թող կու տայ որ իր մէջը ճրագը վառի . օդէն շատ ծանր ըլլալուն՝ միշտ գետինը կ'իջնայ . անոր համար մառաններու, գինետառններու մէջ՝ ուր որ խաղմուղ (Ար-) կամ գարեջուր կը խմորի նէ, գետնի կողմերը միշտ ածխոյ թթուով պատած կ'ըլլայ . հոն անզգու շութեամբ գետինը ծռելով գործ տեսնելու զողներէն շատերը խղղուած մացած են . աս վնասակար կազը հեռացընելու համար՝ կամ օդը պէտք է յուզելով փոխել,

Եւ կամ պյուրած կիրին լուծուածը մօտեցընելով յուղելու է, որով կիրը՝ ածխոյ թթուն իրեն կը քաշէ. աս կազին հակառակ ներգործող դեղն է աւշակ (Αντιονιαque) շնչելը։ Ծատ անգամ կ'ըլլայ որ ասիկա բնութեան մէջ տեղ մը ժողվուելով, մէկէն ծակ մը կը գանէ ու կը սկսի դուրս հոսել, եւ քարահատներուն կամ երկրափորներուն լինաս կը հասցընէ. Կամուրիի Շամսանձաւը նշանաւոր է, որուն մէջ քանի մը ոսք բարձրութեա իր ածխոյ թթուն ժողվուած դիլցուած ըլլալով՝ մարդիկ անվտանգ կը մոնեն կ'ելլին, բայց ցած անասուն մը՝ ինչպէս շունը կը սատկի. Նոյնպէս Հնդկաստանի մէջ Թոցնհովիս անուանը հովիտ կամ ձոր մը կայ՝ որն որ լեռներէ պաշարուած ըլլալով՝ ածխոյ թթու կազով լեցուած օդ մ'ունի, որով թէ մարդկան եւ թէ անասնոց մահաբեր տեղ մըն է։

Այս կազը սաստիկ ճնշման մը տակ կրնայ ծորելի ըլլալ, բայց ճնշման տակէն ելածին պէս կը սկսի արտաքյ կարդի շուտութեամբ ցնդիլ, որով սաստիկ ցրտութիւն կը պատճառի (-100° մինչեւ -110° Կ.) եւ հեղուկին մէկ մասը ձեան նման կը սառի։

Ճծխոյ գրսիոր կը կազմուի թէ որ գոց՝ օդ չբանող տեղ մը ածուխ վառուելու ըլլայ, եւ կամ բիւրեղացած թրթնչուկի թթուն ծծմբոյ թթուին հետ խառնուելու (Պատ. 51) ու շիշի

Պատ. 51.



մը մէջ կամաց կամաց տաքցուելու ըլլայ. ինչու որ բիւրեղացած թրթնչուկի թթուին մէջ ջուրը պյնպէս է, որ ինք չեղածին պէս մէկայն ալ կը բաժնուի, ուստի ծծմբոյ թթուն ջրոյն հետ միանալով՝ երկու կազ կը մնայ՝ ածխոյ թթու ու ածխոյ գրսիոր, ասոնք ալ կայի լուծուածէն անցընելով՝ ածխոյ թթուն կալիին հետ կը միանայ ու գրսիոր ազատ կը մնայ. Աս կազը անգոյն,

անհամ ու անհոստ է, գեղեցիկ կապըստ գունդով մը կը վառի ու
ածխոյ գրսիտ կ'արտադրէ . ածխոյ թթուին պէս շնչառութեան
վնասակար է, աղբէկ չվառած կրակէն պատճառած վնասը կամ
հիւանդութիւններն ալ աս ու առջի կաղէն է, որոնք ածուխին
վառելու ատենը կը ծագին : Ածխածինին ջրածինին հետ բա-
զադրած լուսաւորութեան կաղին վրայ ետքէն պիտ'որ խօսինք :

91. Յօնուածէն - Քլը : Եսոնց հինգ բաղադրութիւնները արդէն յիշած ենք : Քլորը բորակածինին պէս թթուածինին հետ ուղղակի չիկրնար միանալ . բայց թէ որ քլորի կազզ կալիի լուծուածէն անցընելու ըլլանք՝ երկու աղ կ'ունենանք՝ քլորի թթու - կալի ու ևնթաքլորական թթու - կալի : Քլորի թթուն ալ բորակի թթուին պէս՝ առանձին չիկրնար կենալ , կամ ջրոյ հետ ջրած կը շինէ , կամ խարիսխներու հետ աղ : Թէ որ վերը ըստուած կալիին տեղ՝ ածխոյ թթու - կալի առնելու եւ ետեւէն տաքցընելու ըլլանք՝ քլորկալիոն ու քլորի թթու - կալի կ'ելլէ , որն որ պատելով քլորի թթու - կալին նախ թերթաձեւ կը բիւրեղանայ . աս եղանակաւ է որ կը պատրաստուի աս աղը , որն որ թթուածին հանելու ու լուցափայտ շինելու կը գործածուի . ինչպէս՝ արպի խիժ ջրոյ մէջ լուծուած , քլորի թթու - կալի , ծումր , ու գունաւորիչ նիւթմը (խրուկ) ու շաքար մէկտեղ կ'առնուն զանգուած մը կը շինեն , եւ բարակ փայտերուն ճողը հալած ծծումրի մէջ խոթելէն ետքը՝ աս զանգուածին մէջ կը խոթեն , եւ նոյն ճողը ծծումրոյ թթուի մէջ խոթուածին պէս կը վառի . որովհետեւ ծծումրոյ թթուին ձեռօքը քլորի թթու - կալին չերմութիւն արձեկելով կը բաժնուի , որով դիւրավառ նիւթերն ալ կը բռնկին : Աս տեսակ լուցափայտը քիչ կը գործածուի , աւելի ասջի յիշուածը գործածական է , ինչու որ ասոր մէջ ծծմբոյ թթուն շատ անգամ կարասեաց վրայ ասդին անդին ցատկերով կ'ապականէ :

Վարդի թթու - կարիէն կրնանք ծծմբոյ թթուի եւ ուրիշ թթուներու ձեռաք քլորի թթուները ձեռք բերել, բայց քլորի թթուներէն ոմանք շառաչելու եւ պայթելու յատկութիւն ունին, անոր համար մեծ զգուշութիւն ընելու է:

92. Խճառագին - Աղջուկա : Ախիլկիսնը թթուածինին չետ մի միայն բաղադրութիւն մ'ունի՝ Սիթի³, աս թթուն բնութեան մէջ թէ մինակ զանազան վիճակներու մէջ ու զանազան մեքրութեամբ եւ թէ խարիսխներու չետ միացած կը գտնուի: Վանակն (Cristal de roche) ըսուած բիւրեղը՝ որն որ Հելուետիայի Ա. Կոմարտ լեռան խոռաշներուն մէջ շատ կը գտնուի, ուրիշ բան չէ՝ բայց եթէ սիլիկիսնի թթու՝ որն որ վեցկողման բրգերով վերջառած թափանցիկ սղոցածի (Prisme) ձեւով բիւրեղացած է. նցնապէս է ձեւբանկ գուարզը. մեղեսիկը (Amethyste) մանկանէզի որսիտով մանուշակագունած գուարզ է. նցնապէս Աւենոսի խիճ ըսուածը, ձեւբանկ մանրախիճները եւ աւազները գուարզի վշրտուկ են: Խոկ յասպիսը (Jaspe) ունի նաեւ կառ ու երկաթի օքսիտ, որսալ, քարինգոնը, աքասալ, սարդիսնը (Cornaline), կայծքարը ըստ մեծի մասին սիլիկիսնի թթու են: Առանք ամէնն ալ իրենց կարծրութեամբը երեւելի են եւ պողպատի ձեռաք կայծեր կ'արձրկեն: Սիլիկիսնի թթուն շատ գժուարահալ է, բայց մետաղական օքսիտներու չետ տաքցընելով՝ երեւելի բաղադրութիւններ յառաջ կը բերէ. Պորօրինակ կալիի, նաղբանի, կապարի օքսիտին ու կիրի չետ միանալով զանազան տեսակ ապակիներ կը կազմէ, խոկ ալումինիսնի ոքսիտին չետ միանալով կաւեր կը շննէ: Եպակւցն մէջ միշտ երկու երեք եւ այլն օքսիտ մէկանեղ կը գտնուի, ինչպէս սիլիկիսնի թթու, նաղբան (ստոա) կամ կալի (բողաս), ու կիր կամ կապարի օքսիտ. Թէ որ բաղադրութեան մը մէջ կարին շատ է նէ, նցն ապակին կալի - ապակի կ'ըսուի, թէ որ նադրոնը շատ է նէ՝ նաղբան - ապակի, եթէ կապարի օքսիտը շատ է՝ կապար - ապակի, խոկ թէ որ կիրը շատ է նէ՝ Վիր - ապակի կը կոչուի: Կալի - ապակին ամենէն կարծրն ու գժուարահալն է, եւ միանգամցն անգոյն թափանցիկ է եւ բոչեմիական բիւրեղ (Քլլըշ) ըսուածները կը կազմէ: Նաղբան - ապակին, որն որ յառաջադցյն աւելի գաղցիա գործածուելուն համար՝ գարցիական ապակի ալ կ'ըսուի, աւելի դիւրաւ կը հալի, բայց աւելի քիչ կարծր է, եւ կապուտի զարնող կանանց գցն մ'ունի: Խոկ կապար - ապակին՝ ամենէն դիւրաւ կը հալի եւ ամենէն ծանր է, արտաքը կարգի կը փայլի ու աղօտ (Դանակ) գցն մ'ունի, եւ աղէկ հնչող է, մաքուր կապար - ապակին շատ թափանցիկ է ու լուսաբեկ եւ լուսաբանական գործիքներու կը

գործածուի : Կիր - ապակին գունաւոր գաւաթներու աւելի կը գործածուի , եւ զիւրաւ հալող է . խուլ ապակի ըսուածն ալ շատ կիր ունեցող ապակի է , որուն համար այրած ոսկը կը խռաննեն : Ապակիները գունաւորելու համար զանազան տեսակ ոքսիաներ կը գործածեն , ինչպէս՝ երկաթի ոքսիտը բաց կարմիր գոյն կու տայ , իսկ երկաթի ոքսիտիկը կանանչ գոյն . գոպալդի ոքսիտը՝ կապօյտ , մանկանէղի ոքսիտը՝ մանուշակագոյն , ոսկիի ոքսիտը՝ անագի ոքսիտի հետ ծիրանեգոյն , պղինձի ոքսիտիկը՝ կաս կարմիր , ծարիրի ոքսիտը՝ գեղին , իսկ երկաթի ոքսիտիկը՝ մանկանէղի ոքսիտին ու պղնձի ոքսիտին հետ խառնուած՝ մեւ գոյն կու տայ : Զուտ կապար - ապակին սուտ ադամանդներ (Stras) ու ազնիւ քարեր կը շննեն . իսկ ապակւոյ վրայ նկարներ շննելու համար՝ ապակին բարակ ծեծելով ու վերի ըսուած ներկանիւթներուն հետ խառնելով՝ բեւեկնի եղին հետ աղեկ մը կը ճղմն եւ վրձնինով ապակւոյն վրայ կը նկարեն եւ եւ աւելէն փուան մէջ կ'այրեն :

Ալիբկիռնի թթուն կալի կամ նազրոնի կամ կիրի հետ տաքցընելու բլանք , անոնց հետ աղեր կը կազմէ , որոնք ջրոյ մէջ կը լուծուին , ու քովերնին զօրաւոր թթու մը գալով՝ սիլիկոնի թթուն ճերմակ դոդողակերպ (Քէլլէ) զանգուած մը ձեւացընելով կը բաժնուի , որն որ զուտ ջրոյ մէջ կը լուծուի , բայց տաքնալուն պէս աս յատկութիւնը կը կորսընցնէ . աս եղանակաւ շատ աղբիրներու մէջ լուծուած կը դանուի , ու անկէ տունկերուն կ'անցնի , որոնցմէ ոմանք ան աստիճանի շատ ունին՝ որ իրենց մնխիրին մէջ կը գանուի ու տունկը շօշափելով կ'իմացուի , ինչպէս խոսերէն շատերը , ի մասնաւորի Չիաձեալը (Equisetum hiemale) կը յիշենք՝ որն որ իբրեւ յդկիչ ամենուն ծանօթ է : Ստորին աստիճանի անասուններէն ոմանց պատեանը՝ զարմանալի եղանակաւ աս սիլիկիռնի թթուէն է :

Խթուածինի թթուներուն վրայ այսչափ խօսելէն ետքը , որոնցմէ ոմանք ալ արգէն պարզ տարրներուն վրայ խօսած ասեննիս յիշած ենք , հիմա իր խարիսխներուն կ'անցնինք :

93. Խթուածինի ու կալէն : Վասնց միաւորութենէն՝ կամինի ոքսիտը կամ կամին կամ բոթասը կթ կը յիշենք , որն որ բոթութեան մէջ շատ տարածուած է եւ սիլիկիռնի թթուին հետ միացած զանազան մետաղներու մէջ կը գանուի , նյոյնպէս անկերու մէջ շատ առատ կը գանուի : Վծիսյ թթու - կալիէն՝ այրած կիրին ձեռօքը կրնանք կային ձեռք ձգել , որով նախ

1. Ասոր ռամկօրէն բաղաս կ'ըսեն , բայ գործածութեան մէջ բաղաս բակուն որ քիմիոցի մէջ կային կամ բաղա- լով նոյն ազը կ'իմացաւի . ասոր մենք սիմոնի ոքսիտին անունն է . եւ հասա- դնիս կամ խըստ անունն կու տանք :

լուծուածը կ'ունենանք, որն որ շագիացընելով հաստատուն ջրած մը կ'ըլլայ. (օրովհետեւ միայն կալիոնը որսիտացընելով չոր կամ անջուր կաթ կրնայ կազմուիլ): Կալիի ջրածը ճերմակ ու կարծը զանցուած մըն է, որն որ մաշող կամ կիղող կաթ կը կրուի, որովհետեւ կիղողական, այրողական ու լուծիչ յառ կութիւն մը ունի, մանաւանդ տնկային ու կենդանական նիւթերաւն նկատմամբ. օդին մէջ մնալով օդէն ածխոյ թթու կ'առնու ու անանկով կը ջրջրկի ու իր կիղողութիւնը կը կորսրնցընէ:

Ա երը ածխոյ թթու - կալին յիշեցենք. աս աղը (ԿԹ + ԲԹ²) այսպէս կրնանք պատրաստել. փայտի մոխիրին վրայ տաք ջուր թափելով՝ թխագոյն հեղուկ մը կ'ելլէ, աս հեղուկը շորիացընելով՝ ելածը պէտք է տաքցընել, որով գորշ ճերմակ զանցուած մը կ'ունենանք, որն որ սովորական անուամբ Տնկադ կամ Բոդաս (Potasse) կ'ըսուի. ասիկա ածխոյ թթու - կալիէն զատորիչ քանի մը աղեր աղ հետը միշտ խառնուած կ'ունենայ:

Վ. ծխոյ թթու - կալին կակուղ արկալեան համ մը ունի, ու կարմրոցած արեւադէմ ներկը դարձեալ կապոյտի կը դարձնէ, օդի մէջ ջուր ծծելով կը քայքայի: Տնկաղը աճառ ու ապակի շինելու կը գործածուի:

Կալին ուրիշերեւելի աղ մ'ալ ունի, զորն որ բորակածնի թթուին հետ կը շինէ՝ բորակածնի թթու - կալի (ԿԹ + ԲԹ³) անուանը, որն որ սովորական անուամբ Բորակ կամ Աղբորակ (Աղ-Աղբորակ) կ'ըսուի: Էսած ենք որ բորակածնը թթուածինին հետ միշտ անուղղակի կը միանայ, այսինքն կենդանական նիւթերուն քայքայելու ատեն որսիտներու հետ իրեւ թթու կը միանայ ու աղ կը շինէ (օրմէ կրնայ թթուն բաժնուիլ). ասիկա շատ անգամ կը տեսնենք ախտոներու պատերու վրայ, աղբանցներու քով, ուր որ բորակը բիւրեղացած կը նստի, նոյնպէս կենդանական տունկեր, աղը, կալի ու կիր ունեցող հողեր մէկաեղ ժողվուելով զիղելով՝ բորակի կազմութեան պատճառ կ'ըլլան. աս եղանակաւ ստացուած բորակը մաքրելու դտելու համար՝ լուալու եւ շատ անգամ տաքցընելու հարկաւոր թթութիւն կայ. բայց հար, Ամերիկայի Զիլի գաւառին մէջ զուտ բորակի բովը գտնուելէն ետեւ, Զիլիի բորակ բսուածը շատ գործածական եղաւ: Բորակը սիւնաձեւ կը բիւրեղանայ, զովացուցիչ՝ աղի համ մ'ունի, գեղերու մէջ կը գործածուի ու բորակածնի թթու շինելու կը ծառայէ. ջերմութեամբ կը հալի եւ թէ որ նոյն ատենը քավը գիւրավառ նիւթեր ըլլալու ըլլան՝ ասոր թթուածինը իրենց ձգելով կը վասին. ասոր վրայ հաստատուած է բորակին վասօգի մէջ գործածուիլը:

Ա առօղբ խառնուրդ մըն է 76 մաս բորակի, 11 մաս
ծծմբոյ, ու 13 մաս ածխոյ. վառօղին արգեցութիւնը անոր
վասա կայացեալ է որ՝ կրակ առածին պէս զանազան կազաձեւ
նիւթերու կը բաժնուի, որոնք արտաքոյ կարգի սաստկութեամբ
տարածուելով՝ ամենամեծ արգելքներու ալ կը յաղթեն եւ
ան զարհութելի գործքերը յառաջ կը բերեն, զորոնք ամեն օր
կը տեսնանկ:

Սլահանգներու ու ծովի քով աճած աղասունկները (Salsola) պյուրելով մոխիր մը թռղ կու տան՝ որուն մէջ ածխոյ թթու - նազրոն (նթ. + լթ.²) աղը կը գտնուի, որն որ սովորական անուամբ Աւշնան կամ Աւշնան աղ կամ Սոսա (Soude) կ'ըսուի. բայց բուն աւշնան աղ կամ սոսա կ'ըսուի նէ՛ կ'իմացուի նոյն հալած ու կարծրացած մոխիրը՝ որուն մէջ գլխաւորաբար ածխոյ թթու - նազրոնէն զատ ուրիշ նիւթեր ու աղեր ալ խառն կը գտնուին: Հիմա աւշնան աղը կամ սոտան գործ ատուներու մէջ քլոր - նազրոնին (եփելու աղ) ձեռօք կը պատրաստեն: Ածխոյ - թթու նազրոնը ու ածխոյ թթու - կալին մէկզմէկու տեղ կրնան դրուիլ. բայց ածխոյ թթու - նազրոնը օգէն ջուր չիծծեր. կարծր աճառ շինելու, ապա կույս ու ներկի մէջ կը գործ ածուի. եւ աւշնան աղը (սոտա) տնկաղէն (բացառէն) միշտ աժան է:

Աւշնան աղ կամ սոտա շինելու ատեն ծծմբյ թթու-
նաղբան աղն ալ (նթ + ԾԹ³) կը կազմոի. աս աղը ներ-
գործիչ ու եօթներորդ գարեն ի վեր ծանօթ աղ մըն է, եւ
գտնողին անունէն Կլապերեան աղ ալ կըսուի. եւ ապակի
շինելու մէջ շատ կը գործածուի:

93. Ճ. Հ. - Ճ. Հ. - Արածին : Արածինը թթուածինին հետ
միանալով կրածինի ռքսիտը կամ կիրը կը կազմէ, որն որ բնու-
թեան մէջ աղաս չփառնուիր, հապա միշտ ուրիշ թթուներու
հետ միացած աղեր կը կազմէ : Աս աղերէն կիրը հանելու հա-
մար՝ ամենէն դիւրինն է՝ ածխոյ թթու - կիրը (Կրթ + Աթ²)՝
որն որ բնութեան մէջ շատ կը գտնուի, տաքցընել, որով ած-
խոյ թթուն կազմակերպ կը հեռանայ ու կիրը կը մնայ : Թէ որ
բազմութեամբ ուղուելու ըլսոյ՝ մասնաւոր կիրի փուռերու մէջ՝
կրաքար ըսուած հանքերը կ'այրեն, որոնք գլխաւորաբար ած-
խոյ թթու - կիր են : Այսած կիրին յատկութիւնները ար-

զէս ծանօթ են, գորչ ձերմակ գցն մ'ունի ու ջրայ հետխառ նելով՝ չերմութիւն ծնանելով կը լուծուի ու ետեւէն Մարած կիրք կը կազմէ: Կիրք կիպողական բնութիւն ու օդին մէջն ածխոյ թթմուն իրեն ձգելու շատ հակում ունի, որով գարձեալ ածխոյ թթմու - կիր կը լլայ ու իր կիպողականութիւնը կը կօրս որնցընէ, անոր համար մարած կիրք օդէն պահպանելու համար միշտ խորունկ տեղեր կը ժողվեն ու զոց կը պահէն. բայց երբ որ ածխոյ թթմու կառնէ նէ՝ կը կարծրանայ ու քարի պէս կը լլայ, ասով է որ շաղախ շննելու եւ պատեր բռելու կը գործածեն: Կիրք նաև շաբար զսելու, ձերմբկցընելու, խաղախորդութեան, ներկերու եւ քիմիայի մէջ շատ գործածութիւններ ունի:

Վեծոյ թթու - կիր բասծ աղերնիս բնութեան մէջ զա-
նազան ձեւերու մէջ կը տեսնանք . ինչպէս Կիրապամը , որն որ
անդցն թափանցիկ բիւրել մըն է , ձերմակ Պարմօրը՝ որն որ
բիւրեղակերպ (cristallin) ու կարծր է , կաւիճը (Բեռնակ) , որն
որ կակուդ ու գըելի է : Կան ուրիշ կրաքարներ ալ որ գունա-
ւորիչ գրսիաներով զանազան գյոյներ են առած , ինչպէս են
մարտորին զանազան գեղեցիկ գյոյներով տեսակները : Ըստ մէծի
մասին ածխոյ թթու - կիրեն են կաղմաւած ուկրները , անա-
սոց պատեանները , բուսուերու (Աբհան) բունր , հաւկիթներու
պատեանը , ասկէ կ'իմացուի որ աս աղջ շատերուն սննդարար
կերակուրն է : Աս աղջ ջուրին մէջ ալ գտնուելով՝ շատ ան-
գամ ջուր տաքցընելու ամսններու մէջ ածխոյ թթուն տա-
քութեամբ աղաս ըլլալով՝ կիրը յատակը կը նսափ ու խաւ մը
կը կազմէ , որն որ անօսրացած աղի թթուով կամ քացախով
կրնայ լուծուիլ : Աիրը երեւելի բաղադրութիւն մ'ալ ունի
ծծմբոյ թթուին հետ (Կրթ + ԾԹ³) , որն որ բնութեան մէջ
շատ կը գտնուի ու անունն ալ Գամ (Աղը) է : ասիկա միշտ իր
մէջը ջրոյ մաս մ'ալ կ'ունենայ . երբեմն բոլորովին բիւրեղացած
կը գտնուի , երբեմն թել թել , երբեմն ալ հատ հատ հիւսուած .
եսորի ձեւին մէջ Ք.քակուճ կամ Ալապասղը (Albâtre , ...
Աբհան) կ'ըսուի , որն որ կակուդ ըլլալուն՝ պղափ ձեռագործ-
ներու ինչպէս արձաններու կը գործածուի : Գաճը տաքցընե-
լով ջրոյ մասը կը կորսրնցընէ , և փոշի գարձըներով այնպիսի
յատկութիւն մը կը սսամասյ՝ որ ջրով շաղուելին եաւ ջրոյ հետ
քիմիապէս կը միանայ ու կարծր զանգուած մը կը կազմէ , որով
շատ բաներու գործած ական կ'ըլլայ , ինչպէս արձաններ շի-
նելու , թափելու , օրինակելու , կաղապարելու և ձուլելու :
Գաճը հաղը պարաբացըներու ալ կը գործածուի :

զաղրութիւն մ'ունի թթուածինին հետ՝ Ալ²թ.³ աս ոքսիտը սիլիկիտնի թթուալին հետ, նոյնպէս կիրի հետ միանալով ընդարձակ հանքերու կաղլիչ կ'ըլլաց, իսկ ինքը բնութեան մէջ զանազան վիճակներով զուտ ալ կը գտնուի. ինչպէս է Շափիւզան (Ած Եսպու) ու Կարկե հանը (Քըրհը Եսպու), որոնց մէջ ալումինիտնի ոքսիտէն զատ՝ միայն առջինին մէջ կապցա գցն տուող, իսկ երկրորդին մէջ կարսիր գցն տուող նիւթ մը կ'ոյ, ասոնք իրենց կարծրութեամբը, փայլունութեամբը ու գժուարահալութեամբը աղնիւ. քարեր են: Խոկ Գորունութ ասոնց չափ զուտ չէ, նոյնպէս Զմանիտեան քարը կամ Գայլախտալը (Եմերի, Հայութ), որոնք իրենց կարծրութեամբը երեւելի են ու յղկելու կը գործածուին:

Վլումինիտնի ոքսիտը ձեռք բերելու համար, պէտք է պաղեղի լուծուածը աւշակի հետ խառնել, որով գողող զանգուած մը կը նատի. ասիկա լուալէն ու չորյընելէն ետեւ ձերմակ, անկուծանելի, դիւրափշուր ու անհամ զանգուած մը կը ձեւանայ, որն որ ալումինիտնի ոքսիտն է: Աս ոքսիտը արտաքց կարգի խնամութիւն ունի անկերու թելերուն կամ անկաթելերուն ու ներկանիւթերուն. իր աղերուն լուծուածին մէջ կտաւի կտոր մը խոնդուելու որ ըլլաց, կտաւին թելերուն հետ կը միանայ, եւ նոյն կտաւը անկէ ներկանիւթի մը լուծուածին մէջ խոնդուելու ըլլաց, ներկը աղէկ կ'առնու ու հաստատուն կը գունաւորուի. անոր համար ներկարաններու մէջ մէծ արդիւնք ունեցող ոքսիտ մըն է:


Փաղեղ (լտ. Alumen, լատ.) որ կ'ըսենք նէ, ուրիշ բան չէ բայց եմէ ծծմբոյ թթուալումինիտնի ոքսիտին՝ ծծմբոյ թթուալումինիտնի հետ միանութիւնը (ՅՌԹ.³ + ԱԼ²Թ.² + ԴԹ.³ + ԿԹ) որն որ բնութեան մէջ կը կաղմուի, բայց գործարաններու մէջ ալ կը շննեն. ասիկա ուժմանիտի ձեւով կը բիւրեղանայ, անուշենէ ու փոթումահամ է, ջրոյ մէջ կը լուծուի, ներկարաններու մէջ, խաղախորդներու քով ու թուղթ շննելու մէջ կը գործածուի:

Վլումինիտնի ոքսիտին սիլիկիտնի թթուին հետ կազմած բաղադրութիւնները բնութեան մէջ մէծ խաղ կը խաղան. բաղմաթիւ հանքեր սիլիկիտնի թթուալումինիտնի ոքսիտ են, որոնք քայլքայելով կամ փշուելով կամ փխրելով մեր գործած կաւերը կը շննեն, որոնք իրենց մէջ ուրիշ զանազան գունաւորիւն նիւթեր ալ ունենալով՝ զանազան տեսակներ կը կազմեն ու զանազան անուններ կ'ընդունին, եւ զանազան բաներու կը գործածուին. ինչպէս է փողկաւը (La terre à pipes), ձենապակիի կաւը, գորշ կաւը, գեղին կաւը, կարմիր կաւը եւ այլն.


ամէնն ալ աս յատկութիւնն ունին որ լեզուին կը կպշին եւ առանձին հոտ մ'ունին . իրենց ջուրը բռնելու յատկութեամբը երկրագործութեան մեծ օգուտունին . խէկ թէ ռըշափի դեղեցիկ, օգտակար ու հարկաւոր պաշտօններ կը կատարեն կինակցութեան մէջ՝ իրենց զանազան ձեւերու մէջ մոնելովը՝ տեսակ տեսակ ամաններ շինելովին՝ աշխարհածանօթ բան մըն է :

Խեցեղէններուն կամ կաւեղէններուն մէջէն ամենէն երեւելին է ձենապակին (ֆ-չ-չ-ր) : Ասիկա շատոնց ծանօթ էր Աինէացւոց ու ձարոնացւոց . խէկ Եւրոպացւոց 1701ին ծանօթացաւ՝ ուեօթհէր անուանի գերմանացի քիմիադէտին ձեռօք, որն որ Մայսընի մէջ Ապասնիսցի թագաւորին յանձնելովը ունի բաղադրելու ետեւէ եղած ատեն՝ ըստ պատահման ձենապակւցն գիւտին հանդիպեցաւ :

Ճենապակւցն կազմութեանն համար դլխաւորաբար աներկաթ կաւ կամ ձենապակւց հող կամ՝ քաղին ըսուածը կը պահանջուի . ասիկա խիստ բարակ կը ձզմէն եւ մէջը նաեւ մաքուր սիլիկիոնի թթմու կամ քիչ մը գաճ կը խառնին . ասկէ ելած զանգուածին՝ դուրդնի վրայ աղատ ձեռօք եւ կամ կաղապարներով (Պատ. 52) ուզուած ձեւը կը տրուի . եւ Պատ. 54.



Պատ. 53.



աս եղանակաւ կերպաւորուած ամանները օդի մէջ կամաց կամաց չորնալէն ետեւ՝ որպէս զի մաքուր մնայ՝ կաւեղէն ամաններու մէջ կը դնեն ու դոցելով (Պատ. 53) ձենապակւց փուռին (Պատ. 54) քիչ տաք կողմը կը դնեն : Աս փուռը հաստատուն շէնք ու երկու կարգ ունի և եւ Ա, երբեմն երեք կարգ ալ



կ'ըլայ : Ամանները փուռէն եղելէն ետեւ հաստատուն ու ճեփ ճերմակ կ'ըլան եւ աղօտ տեսք մը կ'ունենան , միայն իրենց ապիկին (ուշ) կը պակսի . ասիկա տարու համար այնպիսի հեղուկի մը մէջ կը խովզուի՝ որն որ ճենապակւոյ բարակ մասունք ու գաճ կը պարունակէ . ուստի ամանները աս հեղուկին մէջէն անցրնելէն ետեւ երկրորդ անգամ աւելի խիստ կրակի տակ կ'այրեն :

Վա եղանակաւ պատրաստուած ճենապակին խիստ ճերմակ ու կարծը կ'ըլայ , կոտրուածքը փայլուն ու կոնքածեւ կ'ըլան եւ ինք կէս թափանցիկ կ'ըլայ եւ գեղեցիկ հնչիւն կ'ունենայ :

Ճենապակինները ներկելու համար՝ գունաւոր ապակին սաստիկ ծեծելով ու բարակ փոշի ընելով բեւեկնի եղին հետ աղէկ մը կը ճզմն եւ նոյնը վրձինի վրայ առնելով ամանին վրայ ուղուած առարկան կը նկարեն եւ ետքէն մուֆլ (Moufle) ըսուած (Պատ . 55) կամարածեւ խեցելէն ամանի մէջ դնելով

Պատ . 55 .

Պատ . 56 .



եւ անոր առջեւի մասը գոցելով՝ փռան մէջ կ'այրեն (Պատ . 56) :


Ճենապակիէն ետեւ երեւելի են աղնուական խեցեղէնները կամ կէս ճենապակինները (Faience , վնէ) , որոնց կոտրուածքը փշրածեւ ու ճերմակ է եւ ընդհանրապէս կապարապակւոյ ապիկի կ'ունենան : Ստորին տեսակ խեցեղէններուն կոտրուածքը դորշ , գեղին , կարմիք կ'ըլայ : Կապար - ապակւով ապիկացած հողէ ամանները կամ պուռտուկները կրակի խնայութեան համար աղէկ այրելու որ ըրլասն՝ կրնան կերակուրները թունաւորել չապիկացած կապարի գրսիտին պատճառաւ . անոր համար աղէկ հնչող ու կենդանի փայլունութեամբ խեցեղէններն ընտրելի են : Հասարակ աղօվ ալ կրնանք խեցեղէնները ապիկել երբ որ իրենց փռան մէջ նոյն աղէն նետենք , որն որ շոգիանալով՝ ամաններուն ներսի ու դրսի դին նազրոն - ապակւոյ կարգ մը կը կապէ :

Լոջապարը կամ Լազուրիթը (Lapis lazuli , լուսակարտ

բայլ), որն որ վշտելով ու ճմելով՝ Շոտլանդիա (Outremer) ըստած կապօյտներկը կը շինուի, ծծումք՝ նազրիոնէն ու սիլի-
կիոնի թթու - արումինիօնի որսիտէն կազմուած է: Աս մասունք-
ներէն նցյն ներկը արհեստով կազմելէն ետեւ՝ գինը շատ ին-
քած է, որ որ յառաջազդյն զբեկի ուկի դնյան հաւասար էր:

Հայ թիժուածինին բազադրութեանցը վրայ խօսածնիս
բաւական սեպելով, կ'ու զենք ջրածինի թիժուներուն կամ ջրա-
թիժուներուն, ծձմքաթիժուներուն եւ ուրիշ բազադրութեանց
անցնեից :

97. Պատճեն ու Ծառաբը: «Օծումը երկաթի խարսա-
ծին հետ ապրցընելով՝ ծծումք - երկաթը (Եր՛Ծ) կ'ելլէ, որուն
վայ ջուր ու ծծմբոյ թթու լցուելու ըլլայ (Պատ. 57)» ջուրին
Պատ. 57: թթուածինը մետաղին հետ



թթաւածինը մետաղին հետ
միանալով որսիս մը կը կազ-
մէ, որն որ կ'երթայ ծծմբոյ
թթաւին հետ կը միանայ աղ-
մը կը շինէ, խակ մնացած
ջրածինը ծծումբին հետ միա-
նալով՝ ծծմբոյ ջրաթթաւն կը
կազմէ, որն որ անպոյն կազ-
մըն է, չոտած հաւկիթ կը
չոտի, բաց կապոյտ բոցով
կը վառի, շնչառութեան վեա-
սակար ու թռւնաւոր է եւ
շատ անգամ ականներու (լ-

չը) մեջ ժողվուելով ականահամերու դժբախտութեան առիթ եղած է, որուն զեղը օդով խառն քըր շնչելն է. ջուրեն շատ կը ծծուի, խիստ խառցընելով ծորեի վիճակ ալ կ'ընդունի: Աս ջրաթմթուն մետաղի կամ մետաղի մը դրսիտի հետ միանալուն պէս՝ ծծմբոյ ու մետաղի անլուծանելի բաղադրութիւն մը կը կաղմէ, որն որ մետաղին համեմատ զանազան գոյներ կ'առնենայ: Աս ջրաթմթունն ձեւը աս է՝ Ծ.Ձ., որն որ ջուրին ձեւն չետ նոյն է, միայն թթուածինին տեղ ծծումք է դրուած: Ջրածինը ծծումքին հետ ուրիշ միաւորութիւն մ'ալ ունի, որն որ ջրածինի գերութիւնն կընայ համեմատիլ:

Նութեան մէջ, քիմիայի մէջ, իսկ բորակի թթուին հետ միանաւ-
լով Աբբայաջուրը կը կազմէ :


99. Պատմին ու Աշխարհին : Վճխածինը ջրածնին չետ
զանազան անտարբեր բաղադրութիւններ յառաջ կը բերէ, ո-
րոնք ըստ մեծի մասին գործարանաւոր նիւթերու կը վերաբե-
րին : Հոս միայն երկու կաղաձեւ բաղադրութեանց վաս պիտ'որ
խօսիլք :

Վիշտ երբոր տնկային ու կենդանական նիւթեր փառելու կամ քայլայելու կ'ըլլան՝ իրենց ածխածնին մէկ մասը ջրածնին մէկ մասին հետ կազաձեւ միաւորութիւն մը կը կազմէ. թէ որ նիւթի մը մէջ շատ թթվուածնին կայ, ինչպէս ճարպերու, եղերու, խէժերուն մէջ, եւ միանգամայն բաժանումը բարձր ջերմութեամին մը կատարուելու ըլլայ, ան ժամանակը ծանր ածխոյ ջրաթթուն (Ա.ջ.) կ'ելլէ, որն որ լուսաւորութեան կազ ալ կ'ըսուի իր բոցըն սպայժառութեանը համար իսկ մէկ որ քիչ բարեխանութեամին նիւթը քայլայելու կամ բաժնուելու ըլլայ, ինչպէս ճախիններու ու լերանց խոռոչներու մէջ կ'ըլլայ, ան առեն թեթեւ ածխոյ ջրաթթուն (Ա.ջ.²) կ'ելլէ, որն որ խոռոչաց կազ ալ կ'ըսուի :


Կառուցաց կազդ գուտ վիճակի մէջ անդդյն է ու տկար բոցով կը վասի, օդով խառն վառուելու ըլլայ՝ շառաչող օղին նման կը շառացէ, ածխաքարի բովերու մէջ ալ շատ անգամ աս կազդ բազմութեամբ կը ժողվուի, ուր որ եթէ անզգուշութեամբ ճրագ մը տարուելով կազին խառնուրդը բանկելու ըլլայ՝ մէծամեծ վնասներ կրնայ պատճառել, ասոնց առջևուը առնելու համար Տէլին Ապահովութեան կանթեղն հնարեց, որն որ հասարակ կանթեղի շատ կը նմանի, միայն չորս զին մետաղէ թելերով հիւսուած վանդակ մը կայ, ինչպէս է պատ. 58 ու 59 (տ. եր. 100), որոնց մէկը ամիսոց՝ մէկալլ միջակտուր է : Աս վառած կանթեղն նոյն կազով լեցուն տեղ մը տարուածին պէս՝ շառաչող խառնուրդը կանթեղին մէջ կը մննէ ու կը վասի, բայց թելերը տաքութիւնը այնպէս իրենց կը քաշեն ու զոյտութիւն կը պատճառեն՝ որ բոցը անմիջապէս կը մնարի ու կանթեղէն դուրս չ'երեր :

1. Հուսաւորութեան կազը ձեռք բերելու համար 1 մաս
իսխատ գիւնոյ օգին կ մաս կենդրանացեալ (զուտ) անդղ. ծծմբոյ
թթուանին հետ խառնելու եւ պատ. 60ին ցուցցած ձեռով
տարցընելու է : Բայց առատութեամբ հանելու համար՝ ած-
խածին եւ ջրածին ու քիչ թթուածին ունեցող մարմիններ զոյ
տեղ մը տարցընելով կը լնեն : Աս կազը անդցին է եւ գեղեցիկ
պայծառ լուսով կը վառի, եւ մեր ունեցած լցուերէն շատերը
7 *

աս կաղին պարտըկան ենք . որովհետեւ նոյն իսկ վառած ճրագդատ . 58. դատ . 59.




դատ . 60 .



Հանելու է , որով ելած կազը շատ գեղեցիկ կը վասի , բայց աս ելանակաւ կազ հանելը շատ ընդհանուր շիկոնար ըլլալ , ինչու որ նոյն նիւթերը արտաքոյ կարդի կը սուզնան . անոր համար ընդհանրապէս զանազան տեսակ ածխաքարներէն կը հանեն : Ածխաքարը կաւեղէն ամաններու մէջ սաստիկ տաքցընելէն ետեւ ելած արդիւնքը զանազան խողովակներէ անցընելով խոնաւ կիրի վրայէն ալ մէջ մը կ'անցընեն , որով մէջը գտնուած ծծմբական

թթուն ու ածխոյ թթուն կը զատուի, եւ ետեւէն լուս. կազմ
խոշոր ամաններու մէջ կը ժողվուի, որոնք կազման կամ կա-
զաշափ (Gasomètre) կը կոչուին, ու անոնցմէ չորս դին կը տա-
րածուին: Ասոնք, բնագետ Պատա. 61ին մէջ կը տեսնենք, հաստ
Պատ. 61.



Թիթեղէ շինուած ու վերի դին գոց մեծ գլանէ մը կը բաղկա-
նան ու ջրով լցուն աւազանի մը մէջ կը մանեն, բայց կազմված
լցուն ըլլալով՝ ջուրը մէջը չխեցուիր եւ իր բոլոր ձնշմամբը
կաղին վրայ կը ձնչէ, եւ եթէ ասդին անդին հաղորդող խողո-
վակները՝ որոնք իր մէջը ջրին երեսէն վեր կը կենան, բա-
ցուելու ըլլան՝ զօրութեամին կը հօսեն ու ծորակներու ձեռքը
կը կառավարուին: Բայց աս ըլլասաւորութեան կաղը միշտ հետը
խոռոշաց կաղ, ածխոյ սփսիտ ու ջրածին խառն կ'ունենայ: Ած-
խաբարէն կազմ ելլելէն լմբնալէն ետեւ՝ կաւեղէն ամաններու
մէջ մնացորդ մը կը մնայ՝ որն որ Գոկ (Coak) կ'ըսուի եւ փայ-
տի պէս սյրելու աղէկ կու գոյ:

Վ.ս կազմ թէպէտ ջրածինէն թեթեւ չէ, բայց անկէ ա-
ժան ըլլալուն, օդագունդ կամ օդապարիկ լցունելու համար
անկէ աւելի կը գործածուի:

100. Գ բառն առաջին է: Այիր ու լուսակիր ու հետերնին
ջուր մէկտեղ տաքցուելու որ ըլլայ՝ ջուրին ջրածինը լուսակիրին
մէկ մասին հետ միանալով՝ անդոյն ու սխտոր կամ հոտած ձուկ
հոտող լուսակիրի ջրածինուն կ'ելլէ, որն որ օդին հետ հաղոր-
դուածին պէս նոք իրմէ կը բռնիի: Բնագէտները ասով օդին
մէջ տեսնուած մոլորական լցուները կ'ուղեն մէկնել:

101. Գ բառն առաջին է: Գ բածինը բորակածինին հետ
միանալով՝ կալիի ու նադրոնի նման խարիսխ մը կը շինէ, որն

որ Աւշակ (Ammoniaque) կը կողուի (Բ.ջ.³) . բայց ինչպէս յայտնի է՝ աս միաւորութիւնը ուղղակի չ'ըլլար , հազար անուղղակի : Արդէն երկայն ատենէ ի վեր ծանօթ էր Աւշակի աղը (լու. Sal ammoniacum) , որն որ Եգիպտոս ուղափառ աղքէն կը հանեին , աս աղին ձեւը աս է՝ Բ.ջ.³ + Ք.Լ.ջ. , եւ իետրաձեւ կը բիւրեղանոյ , երբեմն ալութանիսարի ձեւով . նշյն աղը կիզող կիրի հետ խառնելու ու տաքցընելու ըլլանք՝ աւշակը աղատ կ'ըլլայ , որն որ անգցյն ու գարշահոտ , կծու , աւլըները առնող հոտով կաղմըն է , եւ կրնոյ խառնալով հեղուկ ըլլալ . ջրոյ շատ հակում ունենալուն՝ անկէ կը ծծուի ու ջրոտ աւշակը կը կազմէ :

Վաշակը թթուաներու հետ միանալով աղեր կը շինէ, որոնք թթուածինի աղերուն շատ նմանութիւն ունին, մանաւանդ կալիին ու նաղրոնին շինած աղերուն։ Տնկերուն մէջ գտնուած բորակիածինը կ'երեւայ որ աս աւշակէն է։

Աւշակի աղը կրնայ եփելու աղին համեմատ դրուիլ ու աղակերպ
աղ մը բառիլ, այսինքն բլորէ Քլ, եւ ուրիշ նիւթէ մը կազմուած
սեպելով՝ որն որ աս Բ.ջ.⁴ ձեւը ունենայ, բայց աս նիւթը գեռ չեն
կըցած աղաս ցուցընել, որն որ եթէ յաջողւթու բլայց, կայսոնին, նա-
դրիոնին եւ այյն քարք դրուելու նիւթ մը կ'ըլլայ, բայց զարմանային ան-
է որ նոյն անձանօժ նիւթը Բ.ջ.⁴ սեղկին հետ միաւորութիւն մ'ունի,
որն որ սնդ կին՝ կալխոնին ու նադրիոնին հետ ունեցած միաւորութեանց
շատ նման է. ուստի Բ.ջ.⁴ն ալ մետաղական յատկաւթիւն մը կը
տրուի ու Աւշակածին (Αυτοποιίων) կը կոչուի. աս Ենթադրական նիւ-
թին համաձայն աւշակի աղը ուրիշ բան չէ՝ բայց եթէ Քլոր - աւշակա-
ծին. իսկ աւշակի ջրածը Բ.ջ.⁴ + Զ.թ.⁵ կ'ըլլայ աւշակածնի պատին Բ.ջ.⁴թ.⁵

102. Օ՞չ առաջ ու կայլին : Վճիսց թթու - կալին փոշի եզած ծծումիի հետ խառնելով թթու մը տաքցուելու ըլլայ՝ ծծումի - կալինը (ծծմբամթթու կալին) ԿՌ կ'ելլէ, որն որ կիզող կալիի յատկութիւն ունեցող՝ լեարդի գունով հալած զանգուած մըն է . օդին մէջէն թթուածինն ու խոնաւութիւնը իրեն կը բաշէ ու ծծմբոյ թթու - կալի կ'ըլլայ : Ծծմբամթթու կալինը բժշկականութիւնը բժշկական բազնիքի կը գործածէ, իսկ քիմիան՝ նիւթերը ոքսիտացմանն է բաժնելու կը ծառայեցընէ :

103. **ՕՀԱՅՈՒՅՆ** ։ Երկաթէ կամ կաւէ խողովակի մը մէջ փայտի ածուխը կամ կարմիր ընելով՝ մէջը ծծումք ալ խոթանելու ըլլայ, ծծումքին շղին կրակ կտրած ածխյն վրային անցնելով՝ ցնդողական նիւթ մը կը կազմուի, որն օր խտացուցիչ գործիքին մէջ երթալով՝ հոն ջուրի պէս հեղուկ մը կը լլայ. աս հեղուկը ծծումք - ածուխ (ԾԱ.) կը կոչուի, եւ աղեկ օրինակ մըն է թէ ինչպէս քիմիական բաղադրութեամբ կազմիչ մասանց յատկութիւնները կը կորսուին ։ Ասիկա անդյն է ու անախորժ հոռ մ'ունի. լոյսը շատ կը բեկանէ, պրեկի է,

ծծումբը եւ լուսակիրը կը լուծէ, եւ խիստ ցնդելի հեղուկ մըն է:

104. Ք.ԸՐ ՀԱՅ ԱՆԴՐԻԿԱՆ : Հատ անդամ յիշած ենք քլորին
նաղրիոնին հետ ունեցած բաղադրութիւնը (ԵՐԲԼ), որուն սովորական անուամբ Աղ կամ Եփելու աղ կ'ըսնէք : Աս աղին երեւելիութիւնը ամէն մարդ գիտէ . առանց աս աղին օգնականութեանը՝ մարդիկ ու անասունք չէին կրնար սնանիլ, ինչու որինքն է մարսողութեան մէկհատիկ միջնորդը : Բաց ասկէ քաղաքական ընկերութեան մէջ մէծ ազդեցութիւն ունի, որովհետեւ քլորին մէկ հատիկ աղբիւրն ինքն է . նյուպէս աւշնանը կամ սոտան ալ իր գլխաւոր մասը՝ այսինքն նաղրոնը՝ աղին պարագական է :

Բնութեան մէջ երբեմն քարի պէս ու խորանարդի ձեւով
բիւրեղացած կը գտնուի, որն որ Քարաղ կամ Աղօնակ (Հայ-
ունակ) կ'ըսուի. և երբեմն ջուրի մէջ լուծուած, ինչպէս աղի
աղբիւրներու ու ծովու ջրին մէջ: Լուծուած աղերը կամ ա-
ղոտ ջրերը շոգիացընելով՝ ջուրը կը քամնուի ու աղը տակը կը
նստի. աս եղանակաւ աղահանք չեղած տեղեր աղ ձեւոք կը
բերեն:

105. Ք.ԸՐ - ԱՅԻ : Կիրի ջրածին հետ քլոր խառնելով
խառնուրդ մը կ'ելլէ , որն որ կիրէ (Կրթ.) , քլոր կրածինէ (Կրթ.)
ու ենթաքլորական թթու կիրէ (Կրթ. + Քլթ.) բաղկացեալ է .
աս խառնուրդը ձերմակ փոշոյ ձեւ ունի , հոտք քլորի հոտին
կը զարնէ ու քլորակիր կ'ըսուի : Աս նիւթը թեմեւ ու ակար
թթուէ մ'ալ կը լուծուի ու քլորը ազատ կ'ըլսյ , որով հոտած
տեղերը , ինչպէս հիւանդանոցները մաքրելու կը ծառայէ . ինչպէս
թէ որ քլորակիրին վրայ զգուշութեամբ ազաթթու թափելու
ըլլանք՝ կը սկսի քլորը ելլել , որն որ օգին մէջի հոտած նիւթերը
քայքայելով հոտն ալ կ'անցընէ . բայց մարդ եղած տեղեր աղի
թթուն քիչ քիչ թափելու է , որովհետեւ՝ ինչպէս զիտենք՝
քլորը կրնայ վեասակար ազգեցութիւն մ'ունենալ : Քլորակիրը
նիւթերը ձերմկցընելու համար շատ կը գործածուի . թղթի
մը վրայէն թանաքը հանելու համար պէտք է զուռած քլորա-
կիրի լուծուածին մէջ քանի մը կաթիլ աղի թթու կաթեցը-
նելէն ետեւ թուղթը անոր մէջ խոթել :

106. *Γαργαλίδην* ον οριστέται: *Γαργαλίδην* οντενεσσοη οντεισθι
μρ, οντεωτευ ρωρ αρθιει, μηι, ορθιει, οντενηανακαν αδοιει,
μεταωρη μρ, οντεωτευ κωλιθι, ορθιαθι δι οντει ταρροηιειοι ειρι ουλιογη
μει οντεισθι μρ, ορθι οντεωτευ ορθι ορ οντειαν οντει
κωλι οντειαθιν (*Cyanogène*, ΒΙ) ορθιαπι οντει μεταωρη οντει
μηιαθιαδ ορθιογη, αια μεταωρη μηιοι ορθι οντειοφ ορθι οντειαθι

սնդիկը կիանին հետ ձերմակ աղի նման միաւորութիւն մը կը կազմէ, աս միաւորութիւնը տաքցուելու որ ըլլայ՝ սնդիկն ալ կը բաժնուի ու կը մնայ կիանը, որն որ անգղյն կազ մըն է, թունաւոր է ու գարշահոտ, վարդագղյն - մանուչակագղյն գունով կը վառի, ջրէն կը ծծուի, խտանալով հեղուկ վիճակ կ'ընթունի, ուղղակի մետաղներու հետ միանալուն եւ թթուածինին ու ջրածինին հետ թթուներ շինելուն համար՝ քլորին, պրոմին, եռուին ու ֆլուորին նման նիւթ մըն է ու անոնց կարգը կրնայ դրուիլ, ասոր համար մասնաւոր պարզ ձեւ ալ ունի, կի = ԲԱ: Խոկիր անունը՝ երկաթին հետ միաւորած՝ բրուսիսյի կապոյտ ներկը շինելէն առած է¹:

Յ յածինը կիանին հետ՝ ջրաթթու կիանը (Կի.Զ.) կը կազմէ, որն որ հասարակօրէն կապոյտ թթու կամ բրուսիական թթու կ'ըսուի. աս ջրաթթուն՝ սնդիկ - կիան նիւթին հետ աղի թթու խառնելով կ'ելլէ. անգղյն կազ մըն է, յատուկ զօրաւոր հոտ մ'ունի՝ որն որ լեղի նուշինին կը նմանի, եւ ջրոյ մէջ կը լուծուի. ահագին թցյներէն մէկն է, բայց ջրոյ հետ անօրացած իբրևեւ գեղ կը գործածուի. նյյոպէս կարծր պատեան ունեցող (կերասի կամ բալի, սալորի, . . .) կուտերը, մանաւանդ լեղի նուշը ու բալսարդի (Prunus Laurocerasus) տերեւները նցյն բրուսիական թթուէն քիչ մ'ունենալնուն՝ բժշկականութեան մէջ կը գործածուին:

Աիանը թթուածինին հետ երեք թթու ունի, որոնց տարբերութիւնը թթուածինէն չէ, հապա համազօրաց շատութենէն ու քիչութենէն, ինչպէս կիանի թթու կիթ, Մակակիանի թթու կամ Շառաւող թթու կի²թ,³ ու կիանաւոր թթու կի³թ.⁴ ասոնցմէ առջինը ու երրորդը միայն ջրած վիճակի մէջ կը ճանցուին. խոկ երկրորդը իր խարիսխներէն՝ որոնց հետ միացած աղեր կը կազմէ, չեկընար բաժնուիլ՝ առանց իր մասանցը բաժնուելու. երկրորդին շառաւող թթու ըսուելուն պատճառն ալ ան է՝ որ իր աղերը չերմութեամբ, հարմամբ կամ Ճնշմամբ սաստիկ կը շառաւչեն, այսպէս է սնդկի ոքսիտիկին հետ շինած աղը, որն որ հրարձակ գործիքներու մէջ կը գործածուի:

2. Գործարանաւոր բաղադրութիւնները թէ շատ օտարազգի տարրներէ կազմուած են եւ կամ յօդուածոյ են եւ թէ միանգամցյն իրենց մէջ անհատներուն թիւը միշտ շատ է, զորօրինակ քացախի թթուն = Ա⁴.Զ³.Թ³, շաքարը = Ա⁶.Զ⁴.Թ⁵.

107. Գործարանաւոր բաղադրութիւնները թէ շատ օտարազգի տարրներէ կազմուած են եւ կամ յօդուածոյ են եւ թէ միանգամցյն իրենց մէջ անհատներուն թիւը միշտ շատ է, զորօրինակ քացախի թթուն = Ա⁴.Զ³.Թ³, շաքարը = Ա⁶.Զ⁴.Թ⁵.

1 Յուհ. Կունեօց: Խույզ, Հաւի: Աս նիւթը գտնողը կը լիւսագն է եղած 1815ին:

բայց անոր հակառակ այնչափ բազմատեսակ գործարանաւոր նիւթոց տարրները խիստ սակաւաթմիւ են . մեծ մասը ածխածինէ , ջրածնինէ ու թթուածինէ կաղմուած է , ասոնց վրայ բորակածին , ծծումիւ ու լուսակիր ալ աւելցուելու ըլլայ , գործարանաւոր նիւթոց տարրներուն թիւը կատարեալ կ'ըլլայ . դարձեալ ասոր ալ միտ դնելու է որ աս վեց տարրներն ալ թթուածինին հետ կաղաձեւ բաղադրութիւններ կրնան կաղմել , անոր համար ամէն գործարանաւոր նիւթ կրնայ սյրիլ , ու ածխածին ունենալուն կը սեւնայ : Գործարանաւոր նիւթերուն ուրիշ մէկ երեւելի յատկութիւնն ալ ան է որ , թէպէտ անմիջապէս իրենց կաղմիչ մասանցը կրնանք վերլուծել , բայց չենք կրնար անմիջապէտ իրենց մատուեքը քովէ քովէ բերելով՝ զիրենք կաղմել , որովհետեւ կամ կրնանական զօրութիւնն կը պակսի եւ կամ ուրիշ նախապատրաստիչ զօրութիւններ : Ինչպէս որ պարզ բաղադրութեանց համար ըսած ենք՝ որ մի եւ նոյն տարրը շատ նիւթերու մէջ գտնուելով ինքն անոնց ուժութ կ'ըլլայ , նոյնպէս յօդուածոյ կամ գործարանաւոր նիւթոց մէջ ալ կան այնպիսի բաղադրութիւններ՝ որոնք զանազան նիւթոց մէջ գտնուելով խումբ մը կը կաղմեն , եւ այնպէս կը ստիպուինք ասոնց ալ Արմատ ըսել ու մասնաւոր անուն մը տալ¹ : Դարձեալ անգործարանաւոր նիւթերուն պէս գործարանաւորներն ալ երեք տեսակ կրնան բաժնուիլ , Թ. Ռ. - Ն. Ե. , Խ. Հ. - Հ. Ե. ու Ա. Կ. - Ա. Հ. Ե. Ետքինները առջի երկուքէն շատ բազմաթիւ են . աս երեք տեսակին երեւելիններուն վրայ կարդաւ կը խօսինք :

108. Ք. - Զ. - Ի. Ռ. - Ա. : Վ. Ք. Պ. Ո. Լ. կամ գինոյ ոգին օգին աղջեցութեանը տակ՝ խմորի ձեռաք փոփոխութիւն մը կը կրէ , որն որ քացախական խմորում կ'ըսուի . աս քացախական խմորումէն յառաջ կու գայ քացախի թթուն , որուն անջուր բաղադրութեան ձեւն է Ա⁴ Զ³ թ³ , աս ձեւը արմատի մը սրբիտացում մը կը մտածուի , որն որ քացախանիւթ (Acetyl) Ա⁴ Զ³ կ'ըսուի , եւ ուրիշ շատ նիւթերու արմատ կ'ըլլայ . բայց ինք գեռ աղատ չէ ցուցուած : Ամենազուտ քացախի թթուն Կ⁰ կ. ի բարեխառնութեան մէջ գեղեցիկ ջինջ թերթաձեւ բիւ-

¹ Որովհետեւ բաղադրութեանց մէջ տարրներուն բովէ քովէ գալը զանազան եղանակու կրնայ մասածուել , անոր համար քիմիապէտը աս նկատմամբ զատ զատ տեսութիւններ շինած են , եւ ասուն նիւթերուն կազմութիւնն ըստ զանազան եղանակաւ ամեւ բովէ գալը կը նշանակեն : Աս տեսութիւններէն մէկն ալ է Բարսրդրեւալ ուժութ տեսութիւնը . ասոր համաձայն ան արմատները որոնք որ ածխածինէ ու

ջրածնինէ կազմուած են , Աւրոպացիք յլ (յուն. Ս. և. Ն. Բ. Բ. , բառէն) կը վերջացընեն , ինչպէս Aethyl , աս մասնիկին հայերէն հետինի բառը շատ յարմար է , ինչպէս , Եթերանիթ (Ա. Զ.) : Ա. Զ. խածիւն ու բարակածինէ կազմուած արմատները՝ առ մասնիկով կը լինեն , ինչպէս Սуան , Կիան . խու սրոնք որ աս երկուքէն զատ ջրածնին ալ ունին նէ՝ ոս մասնիկով վերջաւորութիւն մը կու տան :

րեղներ կը կազմէ, իսկ 16⁰ի մէջ կը հալի, 150⁰ի մէջ կեռոյ ու իր շոգին կապցա բոցով կը վասի. հաճյական ու զովացուցիչ հոտ մ'ունի. ասոր շատ ջրոտին սովորական անուամբ քացախ կը ըսենք, որն որ կը նայ շինուիլ՝ ինչ եւ իցէ ոգեւոր ըմպելի ոքսիտացընելով, այսինքն՝ օգս հետ աղէկ հաղորդութեան բերելով:

Քացախի թթուին երկու երեւելի աղերը կը յիշենք, քացախի թթու - կապարոքսիտ, ու քացախի թթու - պղինձագոսիտ. առջինը ձեռք բերելու համար կապարի ոքսիտը բարկ քացախի մէջ լուծելու ու բիւրեղացընելու է. ասիկա անուշկեկ համ մ'ունի ու կապարի շաքար (Sucre de Saturne) կը կոչուի, ներկարաններու մէջ ներկեր կազմելու համար կը գործածուի, նոյնպէս արտաքին գեղերու մէջ կը գործածուի եւ սաստիկ թղյներէն մէկն է: Իսկ քացախի թթու - պղինձագոսիտը ժանդառը (Verdet, Ֆէնէ-Շէ Շէն+) կը կազմէ, որն որ նոյնպէս թունաւոր է եւ սիւնաձեւ կը բիւրեղանայ:

109. Գ. Բարայ Բ. Ա. Ա. Ձ. Թ. աս թթուն խաղողի մէջ շատ կը գտնուի. բոլորութին զուտ վիճակի մէջ՝ անգյոն ու թթու սեղանաձեւ բիւրեղներ կը կազմէ. կալիին հետ միացած՝ նոր դինիներուն տակը կը նատի ու մաքրելով ձերմակ դինեքարը (Tartre, Քըրը Շաբան) կը կազմէ, որն որ շատ գործածական փոշի մըն է:

110. Գ. Բ. Ա. Ձ. Թ. (Acide oxalique) Ա. Ձ. Թ. աս թթուն թթունչուկի (Հարած Հարած Սպառ) մէջ կալիին հետ կը գտնուի. թէ աս աղը եւ թէ թթուն երկաթի ոքսիտին հետ միացած՝ լուծանելի աղեր կը կազմեն, որով թանաքի բիծեր հանելու կը գործածուին. նոյնպէս ներկարաններու մէջ ալ կը գործածուին. արհեստական եղանակաւ թթունչուկի թթու ձեռք բերելու համար՝ շաքարը կամ նաշինը բորակածնի թթուն հետ տաքցընելու է, ինք ու իր աղերը թթունաւոր են:

111. Ինժորէ Բ. Ա. Ձ. Թ. ու Ավորոնէ Բ. Ա. Ձ. Թ. նոյն տեսակ պտղը մէջ գտնուող թթուներ են, որոնք նոյն պտուղներուն հաճյական թթու. համ ու հոտ կու տան:

112. Կու-շինէ Բ. Ա. Ձ. Թ. (A. tannique) Ա. Ձ. Թ. աս թթուն շատ տարածուած է. ամէն փոմոթահամ անկային նիւթերուն մէջ կը գտնուի. բայց ամենէն աւելի կազնիի (Հ. Ա.) կեղեւին ու դիստորի (Հ. Ա.) մէջ կը գտնուի, որոնցմէ հանուելով գեղինկեկ ու փոմոթահամ փոշի մը կը ձեւանայ. ասիկա գեղերու մէջ կը գործածուի. երկաթի ոքսիտին հետ միանալով խոր մանուշակի գունէն մինչեւ սեւ գունով միաւորութիւններ կը կազմէ, որոնք սովորական անուամբ թանաք կ'ըսուին:

թանաքը կրնայ շինուիլ Յ ունկի ծեծած գխառը, 1 ունկի ծծմբյ թթու-երկաթի ոքսիտիկ՝ որ է երկաթի արջասազ (Vitriol de mars, աճ), ու 2—3 գաւաթ (Chopine) ջուր մէկտեղ խառնելով ու երկայն ատեն եփելով. ասոնց հետ նաեւ 1 ունկի կապցյա փայտ (Bois de campêche) $1\frac{1}{2}$ ունկի արպի խիժ կը խառնեն:

Խաղախի թթուն կենդանեաց մորթին հետ միանալով՝ ջոյց մէջ անլուծանելի միաւորութիւն մը կը կազմէ, որն որ կաշի կ'ըսուի, անոր համար խաղախորդութեան մէջ մէկ հատիկ գործածուող թթու է, որմէ միանդամայն իր անունն ալ կ'առնու:

113. Վրջա բրու- (A. formique) Ա²Զ⁵թ³ մրջուններուն մէջ դտնուելէն իր անունն առած է. կծիչ թթու մըն է, եւ կրնայ արհետական եղանակաւ ալ ձեռք բերուիլ՝ շաքարի, թխաքարի կամ երկաթաքարի ու ծծմբյ թթուի խառնուրդը տաքցընելով եւ զտելով, որուն կենդրոնացածը անդ ցն, ցնդողական, կծու հոտով ու յատկութեամբ հեղուկ մըն է. ասիկա գինոյ ոգւցն մէջ լուծելով՝ Մրջնայ ոգի անուամբ՝ մորթը գրգռող գեղ մը կը կամուի:

114. Կ-Շ- բրու- Ա⁶Զ⁵թ⁵. աս թթուն շատ տնկային ու կենդանական նիւթերու մէջ կէս մը կը գտնուի, կէս մ'ալ ետքէն զանոնք բաժնելով կը հանուի. խիստ թթու համ ունի. թթուած նիւթերու, ինչպէս թթուած կաթի ու կանանչեղէնի (բարձր) մէջ կը գտնուի:

115. Տնկային նիւթերէն օմանք լեղի համու ազդու յատկութիւն ունին. Նոր ժամանակւան քիմիագէտներուն ջանքովը խացուեցաւ որ ասիկա բոլոր տունկին վերաբերալ բան մը չէ, հապա անոր մէկ քիչ մասը կը կացուցանէ, որն որ թթուածերու հետ աղեր շինելու կարողութեամբը խարիսխի յատկութիւն ունի. ուստի աս խարիսխները երեւելի են իրենց լեղի համովը, սաստիկ ապդեցութեամբը, երբեմն մինչեւ թունաւորելու չափ, եւ միայն բժշկականութեան մէջ կը գործածուին. եւ անկերէն դատուելով շատ օգտակար եղած են իրենց սաստիկ ապդեցութեամբը, ինչու որ՝ զորօրինակ բժիշկ մը ուր որ յառաջադցն տենդի (սընմա) համար ունկիներով քինայի կեղեւ պիտ' որ գործածեր նէ, հիմա անոր մէջ գտնուած բնաբնան¹ (Quinine) գործածելով՝ դիւրութեամբ մէկ երկու գարեհատով բանը կը լմբնցընէ. մանաւանդ որ շատ անգամ քինայի կեղեւին մէջ գտնուող ուրիշ նիւթերը հակառակ ազդեցութեամբ կընան գեղին զօրութիւնը կտրել:

¹ Եւրոպացւոց ան կամ ուր մաս մէ կամ գործածական մասունքը կը նիկին տեղ՝ որն որ նիւթի մը վայ ցուցնէ, մէնք բն մասնիկը կը գորդուելով՝ անոր գլխաւորկամ երեւեծ ծածենք:

Խրեւելի գործարանաւոր խարիսներն առանց են . Բնադր ,
Ը²⁰ Զ¹² Բթ² , որն որ ինչպէս ըստինք քիմայի կեղեւին մէջ կը պա-
րունակուի ու աենդին մէկիկ դեղ է : Բնադին (Morphine)
Ը²⁵ Զ²⁰ Բթ⁶ , որն որ ափիոնէն (ափիոնէն) կը հանուի ու ասա-
տիկ թունաւոր խարիսն մըն է : Բնաժեր (strychnine) , որն որ
հարաւային և մերիկայի ծառերուն շատ թունաւոր պառազնե-
րուն ու կեղեւներուն մէջ , մանաւանդ Արծընկոյլ (Noix vo-
tive , Strichnos) ըստած մորմի պառզոյն մէջ կը գտնուի , եւ
խիստ թոյներէն մէկն է : Բնավագույն (Coneine) , որն որ խըն-
դակոմէն կամ մոյախինդէն կ'ելէ , եւ սաստիկ թունաւոր է :
Բնանիչոր , որն որ ծխախոսի տունկէն (Nicotiana) կ'ելէ , ու
զուտ վիճակի մէջ ահաւոր թոյներէն մէկն է , բայց ծխախոսին
կամ քթախոտին մէջ ուրիշ նիւթոց հետ խառն ըլլալով եւ
իր նուազութեամբ օգտակար կ'ըլլայ , եւ ան հիմակուան աշ-
խարհին անանօրինելի եղանակաւ հարկաւոր սեպուած քթա-
խոտն ու ծխախոտը իրենց բոլոր զօրութիւնն ու ազդեցութիւնը
աս բնանիդոդին պարտըկան են :

116. Ենտարբեր գործարանաւոր նիւթերը թէ արհես-
տից եւ թէ բժշկութեան մէջ կը գործածուին . բայց գլխաւո-
րաբար անով երեւելի են որ անասնոց ու մարդկան սննդեան
նիւթեր են : Երեւելիները հետեւեալիներն են .

117. Լուսն կամ Օռլոյ (Empoiso , լու . Amylum) Ը¹² Զ¹⁰
Բ¹⁰ , ասիկա շատ անկերու մէջ կը գտնուի , ինչպէս արմանաց
կամ ցորենի տեսակ հունական մէջ , գետնախնձորի մէջ , տա-
լիսայի մէջ , կէորկէնիի մէջ , արմաւենիի ծուծին մէջ , ինձորի
մէջ եւ այլն : Առանք եթէ ճղմելով ու ճմելով ջուրով խառնենք
ու յուզելոք նէ , նաշինը (Ալւուու) տակը կը նստի , որն որ շատ
անգամ լուալէն ետեւ կը չորցընեն . ասոր գործածութիւննե-
րէն շատերը յայտնի են . իրմէ նաեւ շաբար եւ օղի կը հա-
նեն : Ետոտն հետ զարմանալի միաւորութիւն մ'ունի մանաւշակ
գունով , եւ նաշինը իր աս յատկութեամբը՝ նիւթի մը մէջ
եռա ըլլալը կը մասնէ , ու անկէ ալ կը մասնուի : Նաշինը շատ
անօրացած ծծմբոց թթուով թթուելով ու տաքցընելով նա-
շինի խիժը կը կազմուի , որն որ արագի խիժին յատկութիւնն
ունի : Նաշին ունեցող պառազները աղալով ալիւրը կը կազմուի :

118. Խոէ (Gomme) Ը¹² Զ¹¹ Բ¹¹ . թէպէտ ամէն ծառ
խիժ կամ հցյղ (Հան) ունի , բայց ընդհանրապէտ խիժ ըսե-
լով՝ նմանին (Mimosa) տեսակներէն վաղած հիւթը կ'իմացուի ,
որն որ Արագի խիժ կամ կոէզ կ'ըսուի . ասոր յատկութիւն-
ներն ու գործածութիւնները յայտնի են :

119. Ծառ . ասիկա շատ պառազներու եւ արմատներու

մէջ կը դանուի . բայց շաքարի եղեգին հիւթին մէջ շատ առատութեամբ կը դանուի . նոյնպէս ճակնդեղին կամ բանջարին (Betterave) ու հացին (Érable) հիւթին մէջ ալ շատ կը դանուի : Խաղողի շաքարը կամ պտղոց կամ գետնախնձորի շաքարը մասնաւոր աս ձեւն ունի L° ¹² \mathcal{D}° ¹¹ Θ° ¹¹, որն որ եղեգան շաքարին ձեւին L° ¹² \mathcal{D}° ¹¹ Θ° ¹¹ նման է, եւ թէ որ արհեստով անոր դարձուելու ըլլայ՝ մէծ զիւտերէն մէկը կ'ըլլայ, եւ բոլոր եւրոպա իր շաքարը գետնախնձորէն կը հանէ, թէպէտ հիմա ալ կը հանէ, բայց անուշութիւնը եղեգան շաքարէն քիչ է: Կայ տեսակ մը շաքար ալ՝ որն որ կաթէն կ'ելլէ ու կաթի շաքար L° ¹² \mathcal{D}° ¹² Θ° ¹² կ'ըսուի, եւ որն որ աւելի քիչ լուծուող ու քիչ անուշ է:

Վ. ս շաքարները մասնաւոր պարագաներու մէջ՝ իրենց մասնցը կը բաժնուին, որն որ նկեւոր խմօրում կ'ըսուի, ու զինւոյ ոգին կը կազմուի:

120. Պ. Բ. Ա. (Esprit de vin) L° ⁴ \mathcal{D}° ⁶ Θ° ². ասիկա բնութեան մէջ կազմուած չփանուիր, հապա միշտ շաքարին խմօրման ձեռոք բաժնուելովը կը կազմուի:

Խնչ եւ իցէ շաքար ունեցող նիւթերու մէջ, ինչպէս խաղողի, պտղոց, շաքարի եղեգան հիւթերուն մէջ, բորակածին ունեցող նիւթ մ'ալ կը դանուի, ինչպէս ճերմուց ու տընկային բնաթել. արդ այսպիսի հեղուկ մը օդոյ մէջ դրուելով կը սկսի փոփոխութիւն կրել, բորակածին ունեցող մասը թթուածին կ'առնաս ու տակը կը նաստի կը վայրասուզի, որն որ մրուր կամ դիրտ կամ խմօր կ'ըսուի. այսպէսով շաքարը կը լուծուի ու երկու կը բաժնուի, այսինքն՝ գինուց ոգիի ու ածխոյ թթուածին, որն որ պղպջակներ ձեւանալով հեղուկը կը յուզէ ու ետեւէ ետեւ դուրս կ'ըլլէ կը զատուի, որով խմօրման վիճակն ալ կը սկսի ու գինուց ոգին կը կազմուի: Ենչուր խաղողի շաքարին ձեւն է L° ¹² \mathcal{D}° ¹² Θ° ¹², իսկ գինուց ոգւցն՝ L° ⁸ \mathcal{D}° ¹² Θ° ¹, ասոնց տարրերութիւնն է L° ⁴ \mathcal{D}° ⁵ = 4 L° Θ° ², ուրեմն 1 մաս գինուց ոգի ելլելու համար՝ 4 մաս ածխոյ թթուած աղատ կ'ըլլայ:

Եշած դիրտը կամ խմօրը բորակածին ունենալուն՝ բորակածին չունեցող շաքարի հեղուկի մը մէջ զրուելով՝ հեղուկը խմօրման վիճակի մէջ կը խոթէ . բայց միշտ խմօրման համար 20—30⁰ ս.ի բարեխառնութիւն պէտք է, այնուրե խմօր շինել կ'ուզուի նէ, շաղուած ալիսը միջակ տաքութեան մը մէջ թող կը տրուի, մինչուկ որ հօտ մը սկսի ստանալ:

Ըստած եղանակաւ ձեռք բերուած գինուց ոգին ջրախառն է . բայց ջրէն աւելի ցնդողական ըլլալուն՝ զսելով կը բաժնուի ու շատ անգամ այրած կիրէ անցընելով ջրէն աղատ կ'ըլլայ, եւ

զըւտ զինւց ոգին կամ ալքոոլը կ'ելլէ. աս ալքոոլը անգոյն ու հաճոյական հոտով ու կիզիչ համով հեղուկ մըն է, 78⁰ կ.ի մէջ կ'եռայ եւ մինչեւ հիմա չեն կրցած ամենէն սաստիկ պաշտութեամբ ալ զինքը սառեցլնել, խիժերը ու եթերական եղերը կը լուծէ, առանց ծուխի՝ տկար բոցով կը վասի. ջրյ հետ շատ խնամութիւն ունի, տնկային ու կենդանական նիւթոց ջուրը ու խոնաւութիւնը անմիջաբես կ'առնօւ ու կը չօրցընէ, եւ չղերու վրայ թմբեցուցիչ աղդեցութիւն մը կ'ընէ:

ասաբակսրէն ոգի կամ գինւց ոգի կը ըստի նէ՝ հարիւրին 80 մինչեւ 85 ալքոոլ կամ զուտ գինւց ոգի ունեցող դաստ. 62. հեղուկը կ'իմացուի. իսկ օգին կամ ցքին (—ուշ)

Հարիւրին 40—50 ալքոոլ ունի: Գինւոյ ոգիին մէջ դրուելու կամ եղած ջուրին չափը իմանալու համար լնօսրաչափը (Aréomètre) կը գործածուի, զորն որ տատ. 62ին մէջ կը տեսնենք, սին վրայ վարեն 0°էն սկսած մինչեւ վեր աստիճաններ կան, որոնց վրայէն գինւոյ ոգւոյն վիճակը կ'իմացուի, ինչու որ որչափ որ գինւոյ ոգին աւելի ջուր կ'ունենայ նէ՝ աշնօսրաչափին ալ այնչափ վեր կը կենայ ու գինւոյ ոգւոյն երեսը քիչ աստիճան կը ցուցընէ, որովհետեւ ջուրը գինւոյ ոգիէն աւելի խիտ է. աս գործիքը ջոյ մէջ 0°ին վրայ կու գայ, իսկ զուտ գինւոյ ոգւոյն մէջ 100° կը ցուցընէ:

Վասուրացած զինւոյ ողին քըլորակիրի հետ
խառնելով զտելու ըլլանք՝ քլորոֆորմը կ'ելլէ,
որն որ ջինջ հեղուկ մըն է ու չուխայի վրայ 20'
30 կաթիլ կաթեցընելով՝ թէ որ բերնին ու քթին
առջին բոնուելու ըլլայ ու չոգին ներշնչուելու ըլլայ՝ մարդ
անդպայ վիճակի մը մէջ կը մանէ. անոր համար վիրաբուժա-
կան գործողաթեանց մէջ կը գործածուի: Աս հեղուկին ձեւն
է լ.²Զ.²Ք.⁶ որուն իբրեւ արմատ կը դրուի Ա.²Զ., որն որ Մըրո-
նանիթ (Formyl) կ'ըսուի, եւ միանդամայն մրջնոյ թթուին ար-
մատն է:

12 մաս (Հարիս թիվ 85ով) գիւղ սդին՝ 12 մաս բորակածնի
թթուին մէջ 1 մաս սնդկի լուծուածին հետ խառնելով տաք-
ցուելու ըլլայ, ճերմակ բիւրեղպներ կ'ելլեն, որոնք Շառաջող
սնդիկ կը կոչուին, ինչու որ զարժելով կամ շփելով շառաջմամբ
կը բաժնուին։ Շառաջող սնդիկը՝ Շառաջող թթուին սնդկի որ-
սիտիկին հետունեցած բաջապահթեան հետ նոյն է (Յօդ. 106):

121. Եղիշը, Ա¹Զ²թը, եթերը՝ որն որ երբեմն ծծմք եթեր
ալ կըսաւի, զինւց ոդիէն կ'երէ. զինւց ոդւցն Ա¹Զ²թ² մէջ

ծծմբոյ թթու խառնելով ու զտելով՝ կը կորսունցընէ քթ. մասը, որն որ ջուրի բաղադրութիւնն է, ու կը մնայ եթերը, որն որ չինչ ու խիստ ցնդողական հեղուկ մըն է, ՅՇ⁰ ս. ի մէջ կ'եռայ ու — ԿՇ⁰ ի մէջ բիւրեղակերպ կը սառի եւ կծու հառ մ'ունի:

Եթերը՝ խիժերը, եթերական եղերը ու ճարպերը կը լուծէ, բայց գինւոյ ոգւցն պէս աղերը չիկրնար լուծել. բժշկականութեանու քիմիական գործողութեանց մէջ կը գործածուի, ներշնչուելու ըլլայ՝ կրնայ անդգայութիւն պատճառել:

Եթերին ձեւին մէջի աս ձեւը Ա⁴Զ⁵ ուրիշ նիւթերու մէջ ալ կը գտնուի, որն որ թէպէտ եւ աղատ չէ ցուցուած, բայց իրբեւ արմատ կը սեպուի ու Եթերանիւթ (Aethyl) կը կոչուի. ասով եթերը՝ եթերանիւթի ոքսիտ կ'ըլլայ, իսկ ալքոոլը՝ եթերանիւթի ոքսիտին ջրածը. եթերանիւթը՝ քլորի, եռածի, պրոսի ու ծծմբոյ հետ ալ բաղադրութիւններ ունի:

122. ՃՌԴՊ կամ Պ-Ր-Ր-Ր-Ր-Ի-Ն (Graisse). ասիկա միայն գործարանսաւոր մարմար մէջ կը կազմուի, եւ մինչեւ հիմա չեն կրցած արշեասով կազմել: Պարարտութիւնը երկու վիճակի մէջ կը տեսնուի, ծորելի ու հաստատուն. գարձեալ երկու գլխաւոր մասունք ունի, մէկը իրբեւ թթու կը կենայ, ինչպէս ՃՌԴՊ Ռ-Ռ-Ն, իսկ մէկալը իրբեւ անտարբեր նիւթ կամ շատ քիմիագէտներու համաձայն՝ իրբեւ խարիսխ, ինչպէս Ք-Ջ-Ջ-Ն (Glycéryl) սովոր:

Ճարպի թթուն թէ որ լցծ է նէ, Եղի թթու (Acide oléique) կ'ըսուի, իսկ թէ որ հաստատուն է նէ՝ ճարպի կամ ճրագուի թթու (Acide stéarique) կ'ըսուի. շատ ճարպերու մէջ աս երկուքն ալ մէկանդ կը գտնուին: Եղի թթուին ձեւն է Ա³⁶ Զ³⁴ թ.⁴, իսկ ճրագուի թթուին Ա⁶⁸ Զ⁶⁶ թ.⁵. ասիկա արմատի մը կը վերաբերի՝ որն որ Մարգարտանիւթ (Margaryl) կ'ըսուի Ա³⁴ Զ³³, որուն կրկինը՝ հինգ մաս թթուածինին հետ միացած առջի ճրագուի թթուն կու տայ. իսկ պարզ ինք՝ երեք թթուածինի հետ միացած Մարգարտի թթուն¹ (Acide margarique) կու տայ, որուն ձեւն է Ա³⁴ Զ³³ թ.³:

Վ.ս թթուները միանալով՝ քաղցրանիւթին ոքսիտին հետ՝ որուն արմատը՝ այսինքն քաղցրանիւթը աս ձեւն ունի Ա⁶Զ⁷, Բնեղ (Oleine), Բնամարպ կամ Բնամրագու (Stéarine) ու Բնամարգարիտ (Margarine) անունները կ'առնուն, որոնք պարարտութեանց գլխաւոր մասունքներն են:

Ճարպի թթուները կալիի կամ նաղրոնի հետ միանալով մեր աճառները կը կազմնեն, որոնք երկու տեսակ են,

¹ Աս անունը՝ նոյն թթուին չի՝ դոյն ու փայլունութիւն ունենացիւրեղներուն մարգարտի նման լէն գրուած է:

կակուղ ու կարծր . կակուղը՝ եղի թթուին ու կալիին միաւս բուժիւնն է , իսկ կարծրը՝ ճրագուի թթուին ու նազրոնին միաւրութիւնն է : Ճրագուի թթուն կիրի հետ միանալով անլուծանելի աղեր կը կազմէ . ասկէ է որ նազրոնի աճառը կրոտ ջրոյ մէջ՝ անլուծանելի կրոյ աճառ կազմելով՝ փառք փառք կը լսայ , լուալու չփար . բայց կրոտ ջուրին մէջ նազրոն կամ սուտա գրաւելով կրնայ գործածուիլ : Աճառներուն՝ աղտերը հանելու ազդեցութիւնը՝ իրենց արկալիին նոյն աղտերը իրենց մասանցը լուծելուն վրան է :

Ճ'արպերուն մէջէն բնաճարպն առնելով բնաճարպի (Stéarine) մոմը կը շինեն , որն որ եւրոպայի մէջ շատ տարածուած է :

ԱՌԱՅՆ կամ ԱՌԱՅՆԻՆ քիմիական յատկութիւնները ճարպին շատ նման են . երկու գլխաւոր մաս ունի բնամուր (Cérine) ու բնամիրտ (Myricine) . ինչպէս յայտնի է՝ շատ տնկերու մէջ կը դտնուի , նոյնապէս մեզուները մէջքէն մոմ կը կազմն , զորն որ ծաղիկներէն ժողվածնուն հետ իրենց խղիկները շինելու կը գործածեն :

123. ԵՐԵՐԵՒՆ կամ ՑՆԵՐԵՒՆ եռելք . ասոնք տնկերու մէջ կը կազմուին ու անոնց զանազան հոտեր տուղներն են . դրեթէ ամէնն ալ միշտ ծորելի վիճակի մէջ կ'ը լսան ու զուտ վիճակի մէջ ըստ մէծի մասին անդդյն են . թուղթի վրայ եղի բիծ կ'ը նեն , բայց ետեւէն ցնդելով աներեւոյթ կ'ը լսան . գինւոյ ոգւոյն , եթե բին ու եղերուն մէջ շատ դիւրաւ կը լուծուին . ասոնցմէ ոմանք ածխածինէ ու ջրածինէ կը կազմուին , ոմանք ալ ասոնցմէ զատ թթուածին ալ ունին , եւ կան ալ որ ասոնց վրայ ծծումք կամ բորակածին ալ կ'աւելցընեն :

ՑՆԵՐԵՒՆ եղը (ՑՆԵՐԵՒՆԻՆ եռելք) Ա⁴Զ⁵ , ասղատերեւ ծառերէն կ'ելլէ եւ խիժերէն շատը կը լուծէ ու ջնարակը կամ ՎԵՐՆԻՖՐ (Vernis) կը կազմէ . նկարչութեան մէջ կտաւատի ջնարակին մէջ զրուելով կը լուծէ ու կ'անօսրացընէ : Կիտրոնին եղը , բէրկամոդի եղը , Մեխակի եղը , կինամոմնինի կամ Դարբիճենիի եղը , Վարդի եղը եւ այլն , իրենց հոսովը երեւելի են . Հնգկաստան բուսնող գալինիի մը եղէն Քափուրը (+ԵՐԵՒՆԻ) կ'ելլէ :

124. ՌԵՆԻՆ (Résine) . ասիկա քանի մը տնկոց վիրաւուրած տեղէն կը վազէ , եւ հասարակօրէն եթերական իւղյ հետ խառն կ'ը լսայ ու զեղնկեկ գոյն կ'ունենայ . ունեցած եղին սրատճառաւ կը հասի ու համ մ'ալ ունի , եւ կրակի վրայ անուշահոտ կը ծխէ , որով ծխանելիքի կը գործածուի . ալքոոլի մէջ կրնայ լուծուիլ , նոյնպէս եթերի ու եթերական եղերու

մէջ, առ լուծուածը նիւթի մը վրայ քսելով օդին մէջ դրուելու ըլլայ՝ կը չորնաց ու նիւթը կը փայլի։ Առ նիւթը ճարպի թթուին յատկութիւններն ունին:

Դեւեկնը կամ բեւեկնի հցղը (Բերենին), որն որ շոճին տեսակ ծառերէ, մանաւանդ կուէնիէն (*Pinus larix*) կը վազէ, ելմերական եղի ու ուետինի խառնուրդ մըն է, որմէ եղը կրնաց ջրով զտելով բաժնուիլ ու գորշ գունով ուետինը կը մնայ, որն որ բեւեկնի խիժ (Copalhane) կ'ըսուի. ասոր հալածին մէջ ջուր խառնելով՝ Չիւթը (Հին) կ'ելլէ:

Վազտաքէ կամ կիւ (սոհը) ու ջնարակ (Sandaraque) ձերմակ կամ բաց գեղին ուետիններ են. որոնք ալքոոլի մէջ լուծուելով ջինջ վէռնիձններ կը կազմէն։ Ասոնք ուապանին (սուլլունոր) ու ստաշխին (Քոր-Քանչու-+) չետ ծխանելեաց կը գործածուին։ Լայքայ կամ Գոճ ըսուածը՝ լայքայի որդան կարմիրէն (*Coccus lacca*) խոցուած Հնդկաստանի թուզի տեսակ ծառերու կեղեւներէն կը վազէ. ասկէ կնքամումը կը շինուի. ու գինաց ոդւցն մէջ լուծուածը ատաղձագործները յզկելու կամ փայլեցըններու կը գործածեն։

Զգական խիթը (Gomme élastique) կամ գաւչուզը շատ տնկերուն կամեղէն հիւթին մէջ կը գտնուի. բայց միայն հարաւային Ամերիկայի քանի մը ծառերուն հիւթէն կը հանեն. ասոր գործածութիւնները յայտնի են։

Կուդդա Բէրդան՝ Պոռնէցի, Ամնկափորի եւ արեւելեան Հնդկաստանի ուրիշ կղզիններուն մէկ ծառէն (Isonandra Gulta) կ'ելլէ. ասիկա եռացած ջրոյ մէջ մօմի պէս կը կակղնայ ու զանազան ձեւեր կրնայ առնուլ, եւ ձգական խիթին հին խառնելով կրնայ նաեւ առածգականնութիւն ալ տանալ. աս նիւթը նոր ատեններս շատ տեսակ բաններու օգտիւ գործածուած է։

Այլն ալ տեսակ մը ուետին է, որն որ գետնի տակ սուզած հին անտառներու ծառերուն կը վերաբերի։

123. Ալունէնէն+. ասոնցմէ ոմանք ջրոյ ու գինաց ոդւցն մէջ կը լուծուին, ոմանք թթուուններու պէս խարիխօններու հիտ կը միանան, նոյնպէս բուրդի, մետաքսի, բամզակի հիտ ոմանք ուղղակի կը միանան, ոմանք ալ՝ նոյն նիւթերն ուրիշ նիւթերու մէջ խոժելէն ետեւ, ինչպէս պաղլեղի մէջ, որով գցնը տեւական ու հաստատուն կ'ըլլայ։ Կերպի նիւթերը թէպէտ ածխածինէ, ջրածինէ ու թթուածինէ կազմուած են, բայց իրենց բաղադրութիւնը ուրիշներուն պէս այնչափ որոշեալ չէ։

Երեւելի գեղին ներկերն են՝ Ալաժարի (Gaude), պրազիլայի Սպարակ (Fustet), Կաղնեկիտրոն (Quercitron), Գեղ-

Համ (Graines d'Avignon), Քըքում, Ռուսու (Roucou) : Կարմիր ներկերն են՝ Տորոն, Գամիթէշ (Campêche), Կարմիրփայտ, Պրազլիսյի փայտ, Սուտ քըքում (Carthame), Կարմիրագեղ (Carmin), որն որ որդան կարմիր բառած հար + Ամերիկա կողեներու¹ վրայ գանուող որդէն կ'ելլէ, Խապարալու (Orseille), Ախշապի արիւն եւ այլն : Կանանչ ներկերն են՝ Լեզւյ կանանչ, Տնկային կանանչ, Տերեւագալար (Chlorophylle)' որն որ անկերուն կանանչութիւն տուողն է, բայց ներկելու շիգար : Կապոյտ ներկերն են՝ Արեւադէմ կամ Արեւագարձ (Tournesol), Լեզակ կամ Էնտիկոյ (Հանդր), որն որ իր գիմացկունութեամբը շատ երեւելի է. ասիկա իր մեջը բորակածին ալ ունի ու Ճնդկաստանի անկերէն կ'ելլէ :

126. ՏՆԿԵՐՈՒՆ գլխաւոր մասը ասոնք են, Եւ ասոնց մեջ փակուած կ'ըլլան նաշինը, շաքարը եւ այլն, որոնք ջուրով կամ գինեցյ ոգեւով կամ թթուով մը կրնան զատուիլ. Եւ ասոնց ձեւն է Ա¹² Զ¹⁰ Թ¹⁰:

Ճերմակ բամբակը, կտաւը, վուշը ու կտաւէ շինուած թուղթը բաւական զուտ անկաթելեր են, որոնց յատկութիւնները ծանօթ են : Բամբակը ծխող բորակի թթուով այնպէս յատկութիւն մը կը ստանայ՝ որ ջերմութեամբ կամ հարուածով սաստկութեամբ կը բաժնուի ու մեծ ձգտողականութիւն յառաջ կու գայ, որով եւ հրացանի վառողին տեղ կը գործածուի : Ամեն օրուան տեսած գործածած մայտերնիս ալ գլխաւորաբար անկաթելէ կազմուած են :

127. ԲՆԵՐԴԻՆԵ (Albumine), ԲՆԵՐՆԵ (Fibrine), ԲՆԵՐՆԵՐ (Caseine), ասոնք երեքը իրարու շատ նման են եւ ածխածինէ, ջրածինէ, թթուածինէ ու բորակածինէ զատ ծումբ ալ ունին. անկային ու կենդանական նիւթոց մեջ կը գտնուին. իրենց տարրներուն համեմատութիւնը աս կրնայ բառուիլ, 100 մասին մեջ 53ը ածխածին է, 7ը ջրածին, 22ը թթուածին ու 16ը բորակածին, իսկ ծծումբը $\frac{1}{2}$ էն մինչուեկ 2 կրնայ աւելնալ : Աս նիւթերը գլխաւոր մննդեան նիւթեր են. արևան, ըղեղին եւ ուրիշ կենդանական նիւթերուն հաստատուն մասերը ասոնց մէն բաղկացած :

Վն ամեն անկային ու կենդանական հեղուկները՝ որոնք տաքնալով կը թանձրանան կամ կը մածնուն, յայտնի է որ մէջերնին ճերմկուց ունին : Թէ որ կանանչ անկային նիւթ մը առնենք ու ճգմենք եւ ելած հիւթը տաքընենք, ճերմկուցը կը բաժնուի, բայց տերեւագալար ունենալով, նոյնը գինեցյ ոգեւով հեռացընելու է. կտրտած գետնախնձորը ջրայ մեջ գնելով ու

քիչ մը ժամանակ կենալէն ետեւ տաքցընելով՝ ձերմկոցը ձերմակ փսոր փսոր կամ գնդաձեւ կը բաժնուի, բայց ամենէն աւելի զուտ՝ հաւկիթի ու արեան մէջ կը գտնուի: Առ արիւնը կենալով երկու մաս կը բաժնուի, մէյ մը հաստատուն՝ որն որ արեան մակարդ կամ Արիւնամած (Coagulum) կ'ըսուի, մէյ մ'ալ լցծ՝ որն որ արեան Շճուկ (Serum) կ'ըսուի, աս ետքինը տաքցընելով՝ ձերմկոցը կը թանձրանայ: Առ ձերմկոցը անկերու եւ կենդանեաց մէջ միշտ լուծուած վիճակի մէջ է, որ լուծուածն որ տաքցընելով՝ ձերմկոցը կը թանձրանայ. լցծ վիճակի մէջ օտար մարմիններ իրեն ձգելուն համար՝ շաբար դտելու կը գործածուի:

Դնամեն ալ թէ լցծ եւ թէ հաստատուն վիճակի մէջ ծանօթ է. գնդերներուն (Muscle) կամ միսերուն կազմած կարմիր զանգուածը՝ հաստատուն բնամեն է. արեան մէջ լցծ է, որմէ կը բաժնուի իրեւ արեան մակարդ կամ արիւնամած. բայց նցն ատեն արեան մէջ գտնուող կարմիր նիւթէն գունաւորած կ'ըլսայ, որն որ ջրով լուալով կրնայ անկէ բաժնուիլ: Ափերը տոպրակի մը մէջ զնելով թարմ ջրով այնչափ թրելու ըլլանք՝ որ կամի պէս դուրս վազէ, արիւրին մէջ եղած նաշինը ջրով մէկզի ելլելով՝ կազուն զանգուած մը կը մնայ, որն որ մաքրուելով՝ կենդանեաց բնամենին համեմատ նիւթ մըն է ու տընկային բնամեն կամ տնկային սոսինն կ'ըսուի եւ ասիկա մէր հացերուն պատրաստութեանը մէջ մեծ գործք ունի. իրմավ հացը ծակ ծակ կամ աչք աչք կ'ըլսայ՝ որով միանգամայն դիւրամարս ալ կ'ըլսայ:

Կամը ուրիշ բան չէ, բայց եթէ պարարտութեան կամ ճարպի մը (կարագի) ու բնապանիրի լուծուածի խառնուրդ. կարագը առնուած կամը տաքցուելով՝ վրան կեղեւ մը կը կապէ, աչաւասիկ աս կեղեւը բնապանիրն է: Լուրիա կամ ոսպ կամ ինչ եւ իցէ աս տեսակ բնգեղէն մը ճզմելով ու վրան ջուր լեցրնելով՝ ջուրը բնապանիրը կ'առնու եւ ասիկա տաքցընելով՝ բնապանիրը կը բաժնուի, որն որ կամին բնապանիրին շատնման է:

Կամը կենալով կը թթուի, որովհետեւ իր մէջն եղած կամի շաբարը կամի թթուի կը փոխուի. կամի թթուն բնապանիրը կը թանձրացընէ կամ կը մածնու. նյուը կ'ընէ բստամենային մակարդը կամ խախացը (Pressure), որն որ հորմին ստամբսին կտորն է. ասոր վրայ հաստատուած է մածուն (էջուր) ու պանիր շինելը: Բնապանիրը կարագին հետ եղած ատեն՝ պարարտ պանիրը կը շինուի, իսկ պարարտութիւնը կամ սերը (բայց չէ) առնուած կամէն անպարարտ պանիրը:

128. Խնամութիւն ու գործարանաւոր մարմիններ: —

Ըոլոր գործարանաւոր մարմնոց վրայ ըստածներնես կը տեսնուի որ թէ տնկերը եւ թէ կենդանիք այնպիսի զարմանալի կազմութիւն մ'ունին՝ որն որ իր գոյութիւնը քիմիական խնամութեան պարտական չէ, մանաւանդ թէ եթէ աղէկ միտ դնելու ըլլանք, նոյն քիմիական խնամութեան հետ շարունակ կռուոյ մէջ է, հապակ կենդանական զօրութեան մը, որն որ անկերուն մէջ՝ անգործարանաւոր նիւթերը գործարանաւորի կը դարձընէ, իսկ կենդանեաց մէջ տնկերուն շինած գործարանաւոր նիւթերը ուրիշ բարձրագոյն աստիճանի գործարանաւորութեան մը կը բարձրացընէ: Բայց ամէն օրուան փորձերնիս կը սորվեցընէ թէ՝ ինչպէս կենդանական զօրութիւնը պակսածին պէս՝ գործարանաւոր նիւթերը ներբուստ ու արտաքուստ խնամութեան իշխանութեան տակն իշնալով՝ անգործարանաւորներուն կարգը կը խոնարհին կ'իշխան: ասիկա զանազան եղանակաւ ըլլալուն՝ զանազան անուն ալ կ'առնու, ինչպէս բաժնուիլ, քայքայիլ, փոտիլ, հոտիլ, խմորիլ, ածխանալ, այրիլ, եփիլ եւ այլն. առող դլամաւոր յառաջացուցիչներէն ևն թթուածինը, ջուրն ու ջերմութիւնը:

129. Վ. յլակերպութիւն, Նոյնամանութիւն, Բաղմամանութիւն, Փօխամանութիւն: — թձէ անգործարանաւոր եւ թէ գործարանաւոր նիւթերուն նկատմանը մինչեւ հիմա խօսածներնուս վրայ հետեւեալներն ալ կ'ուղենք աւելցընել: Տարրներէն ոմանք կը տեսնենք՝ որ զանազան կուտակութեան վիճակ ունենալով զանազան յատկութիւններ ալ կ'ունենան, ուստի մէկ տարրի մը զանազան վիճակ ունենալը Այլտիբուռնիւն (Allotropie) կ'ըսուի, ինչպէս ածխածինը երեք այլակերպութիւն ունի, ադամանոգ, գրաքար (կրաքիթ) ու ածուխ: Ասոր պէս ալ կան բաղադրութիւններ՝ որ մի եւ նոյն կազմիչ մասունքներով կամ տարրներով զանազան յատկութիւններ կ'ունենան. ասիկա ալ Նոյնամանութիւն (Isomérie) կ'ըսուի. ինչպէս անագի գրիտոր մի եւ նոյն անհատներով՝ երկու տեսակ է, մէկը բորակի թթուի, ծծմբոյ թթուի ու աղի թթուի մէջ կը լուծուի, մէկալր չիլուծուիր. այսպիսի օրինակներ գործարանաւոր բաղադրութեանց մէջ աւելի է. ինչպէս սննդորի թթուն ու կիտրոնի թթուն, գինուց շաքարը ու խաղողի շաքարը, եւ այլն, որոնց մէջ անհատներուն համեմատութիւնը միշտ նոյն է: Թէ որ նոյնամանութեան մը մէջ՝ անհատից համեմատութիւնը՝ ինչպէս որ կը պահանջուի ալ՝ նոյն ըլլայ, բայց մէկուն մէջ քիչ ու մէկային մէջը շատ, նոյն ժամանակը Բայլումանունիւն (Polymérie) կը կոչուի, եւ ան տեսակ նիւթերը բաղմամաս կ'ըսուին. այսպէս են կիանին թթուածինին հետ ունե-

ցած բաղադրութիւնները . թէ որ անչափաներուն կարգէն ու մէկզմէկու քով շարուելէն է նէ տարբերութիւննին՝ ան ատեն Փոխառանութիւն (Métamétrie) կըսուի , իսկ նիւթերը Փոխառան կըսուին . ինչպէս են կիանիթիթուաւշակն ու բնամէզը , որոնց առջիննն ձեւն է Բ. Զ.¹թ + Ռ.²թ , իսկ ետքիննն ձեւը Ռ.²Զ.¹թ² , ուստի ասոնք զանազան եղանակաւ կազմուելնուն համար զատ զատ նիւթեր են :

Աս մի եւ նցյն կազմիչ մասունքներով կազմուած մարմար տարբերութիւնը մեկնելու համար , պէսք ենք ըսել՝ որ նցյն մասունքները իրարու հետ քիչ կամ շատ սերտիւ կրնան միանալ :



ՀԱՏԱՄ

ՄԱՐՄԵԱՅ ՀԱԻԱՍԱՐԱԿԾՈՒԹԻԹԵԱՆ ՎՐԱՅ



130. Ը բ ժ ո ւ թ ու զ ա ւ ա ս ա ր ա կ շ ո ւ թ ի ւ ն : — Տիեզերաց
մէջ յաճախ տեսած երեւղթներնես մէկն ալ՝ մարմնոց շար-
ժութիւններ, որոնք ոչ մի եւ նոյն եղանակաւ կ'ազդեն, ոչ ալ մի
եւ նոյն ուղղութեամբ . բայց շատ անգամ ալ կրնան այնպիսի
եղանակաւ մարմնոց մը վրայ ազդել՝ որ մէկզմէկ չնջեն եղծա-
նեն, եւ ան ատեն յայտնի է որ նոյն մարմինը անշարժ ու հան-
դարս կը կենայ, որ է ըսել՝ հաստիւթեամբ մէջ կը մնայ,
կամ հաստիւթեամբ (Équilibre) կը կենայ . իսկ թէ որ մէկ-
զմէկ չեն եղծաներ կամ իրենց գէմ ուրիշ արգելք մը չ'ելլեր,
նոյն ժամանակ մարմինը շարժման մէջ կը մնայ . ուստի ան
գիտութիւնը որն որ մարմնոց հաւասարակշռութեան վրայ կը
խօսի՝ կամ կամ կամ կամ (Statique) կ'ըսուի,
իսկ որն որ մարմնոց շարժման վրայ կը խօսի՝ կամ (Dynamique). ասոնք երկուքը մէկտեղ
Մէկնեան (Mécanique) կ'ըսուի : Աս հատածին մէջ
զանազան մարմնոց կայականութեանը վրայ պիտի խօսինք երեք
Գլուխ բաժնելով :

ԳԼՈՒԽ Ա.

ՀԱՍՏԱՑԱՀԱՆ ՄԱՐՄԵԱՅ ԿԱՑԵԿԴԱՆՈՒԹԻՒՆԸ

131. Օ օրութիւններն ու իրենց մասունքները : — Կայա-
կանութեան մէջ ամենէն յառաջ զօրութիւնները առջևանիս
կու դան, որոնց մէջ միտ գնելու երեք բան կայ . մէյ մը կամ կամ
կամ ան կէտը՝ որուն վրայ կ'ազդեն, երկրորդ՝ իրենց Ո-Ռ-Ա-
Ռ-Ա-Ն-Ն, երրորդ՝ Մ-Ե-Կ-Ա-Ն-Ն : Հոս զօրութիւն ըսելով ամեն շար-
ժութ պատճառող զօրութիւններն ալ կ'իմացուին, թէ բնական
կամ նիւթական եղեր են եւ թէ կենդանական :

Օ օրութեան մը մեծութիւնը իմանալու համար՝ պէտք
ենք ուրիշ զօրութեան հետ համեմատել, կամ գիտնալ թէ
ի՞նչ է հաւասար զօրութիւն, երկպատիկ զօրութիւն, եռապա-

¹ Աս բառով ոմանք միացն ետքինը կ'իմանան :

տիկ զօրութիւն եւ այլն. հաւասար զօրութիւններ անոնք են, որոնք մի եւ նոյն կէտին վրայ հակառակ կամ ընդդիմակաց ուղղութեամբ ազդելով՝ մի կզմէկ կը ջնջեն կամ հաւասարակշութեան մէջ կը մնան. ուստի մի եւ նոյն ուղղութեամբ ազդող երկու հաւասար զօրութիւններ՝ կրկին զօրութիւն կ'ըսուին, մի եւ նոյն ուղղութեամբ ազդող երկու հաւասար զօրութիւններ՝ եռապատիկ զօրութիւն, եւ այլն:


Երբոր նիւթական կէտի մը վրայ շատ զօրութիւններ ազդելու ըլլան, յայտնի է որ նոյն կէտը մէկ ուղղութեամբ մը միայն կրնայ շարժիլ եւ աս ուղղութեամբ շարժող ուրիշ մի միայն զօրութիւն մը՝ կրնանք զիւրաւ մոտածել, որն որ միանգամացն կարենայ մէկալնոնց ամենուն տեղը բռնել, աս զօրութիւնը կ'ըսուի Ա-Շ-Հ-Ն-Ռ-Ռ (Résultante), իսկ առջինները Բ-Շ-Շ-Ռ-Ռ կամ Յ-Շ-Ռ-Ռ (Composante). զօրորինակ նաև մը զանազան զօրութիւններէ մղուելով, ինչպէս հովեն, ջրոյ հոսանքէն ու թիակէն, միշտ մէկ որոշ ուղղութեամբ մը ու ամենուն զօրութեամբը յառաջ կ'երթայ, ուստի ըսել է որ նաւը ան զօրութեանց արդիւնաբարին ետեւէն կ'երթայ: Ինչպէս որ շատ զօրութեանց տեղ մէկ զօրութիւն մը կրնայ գրուիլ, ասանկ ալ մէկ զօրութեան մը տեղ շատ զօրութիւններ կրնան գրուիլ. շատ զօրութեանց արդիւնաբար մը գտնելը, զօրութիւնները Բ-Շ-Շ-Ռ-Ռ կամ յօվել կ'ըսուի, իսկ մէկ զօրութեան տեղ շատ զօրութիւնները գնելը, զօրութիւնները Բ-Շ-Շ-Ռ-Ռ կ'ըսուի:

Զօրութիւնները թուղթի վրայ ցուցընելու համար՝ գծերով կը նշանակուին, որոնց երկայնութիւնն ու կարճութիւնը զօրութեան մեծութեան ու պղտիկութեան կը համեմատին. նոյնպէս գծի մը ճոմթը՝ կամ երկու կամ շատ գծերուն իրար կարած աեղը՝ կռուանը կը ցուցընէ. եւ դարձեալ նոյն գիծերը՝ յայտնի եղանակու զօրութեանց ուղղութիւնները կը ցուցընեն:

132. Զօրութեանց արդիւնաբարները: — Յէկ որ երկու կամ շատ զօրութիւններ մի եւ նոյն ուղղութեամբ մէկ կէտի մը վրայ ազդելու ըլլան՝ իրենց արդիւնաբարը զօրութեանց գումարին հաւասար է եւ ուղղութիւնն ալ նոյն է: Իսկ թէ որ երկու զօրութիւն մէկ կէտի մը վրայ հակառակ կամ ընդդիմակաց ուղղութեամբ ազդելու ըլլայ՝ արդիւնաբարը երկուքին տարբերութեանը հաւասար է եւ ուղղութիւնը մեծադյուն զօրութեան կը չետեւի, ասոնց պատճառները արդէն յայտնի են:

Յէկ որ մէկ կէտի մը վրայ ազդող երկու զօրութեանց ուղղութիւնները իրարու չետ անկիւն մը կազմելու ըլլան, անժամանակը անոնց արդիւնաբարին մեծութիւնն ու ուղղութիւնը Զ-Շ-Շ-Ռ-Ռ Ա-Շ-Շ-Ռ-Ռ յեռ-կը (Parallélogramme) կը գըտ-

նուի . ինչպէս ըսենք թէ ոլատ . 63ին մէջ՝ յ կէտին վրաց մի եւ
ոլատ . 63 .




նոյն ատեն երկու զօրութիւն ազգեն ,
մէկը վց ուղղութեամբ , իսկ մէկալը
վի ուղղութեամբ . նշյնպէս դնենք
թէ՝ մէկ մանրերկրորդի (Seconde)
մէջ՝ զօրութեան մէկը յ կէտը մինչեւ
ո հասցընէ , իսկ մէկալը մինչեւ զ ,
կամ թէ ըսենք իրենց մեծութիւնը

վի ու վզ ըլլաց . հիմա թէ որ վր զօրութիւնը յ կէտը մէկ մանր-
երկրորդի մէջ ո հասցընելու ըլլաց , մի եւ նոյն ժամանակ վզ
զօրութիւնն ալ վի ուղղութեամբ ձգելով՝ յ կէտը կը հասցընէ ,
ուրեմն երբ որ երկու զօրութիւնները մէկունդ ազգելու ըլլան ,
վի գիծը նաև գէտի ի վեր շարժող կրնանք մասածել , որով յ
կէտը կը ստիպուի սին վրաց դանուիլ . եւ կամ թէ այսպէս ալ
կրնանք մոտածել՝ որ երկու մանրերկրորդի մէջ աս զօրծողու-
թիւնը կատարուի , առ ջնին մէջ յ կէտը մինչեւ ո հասնի , իսկ
երկրորդին մէջ առջնին զօրութիւնը դադրելով՝ երկրորդ
զօրութիւնը ազդէ , որով յ կէտը ոչ բռչ ալ զ կրնաց դանուիլ ,
հապա միայն վր ուղղութեան վրաց եղող ո կէտին վրաց . այս-
պէս է ըստ ամենազնի թէ որ յ կէտը մի եւ նոյն ատեն վի ու
իի զօրութիւններէն ձգուելու ըլլաց :

(Օրինակաւ մը աս ըսածնիս աւելի յայտնի կ'ըլլաց : //
կէտին վրաց (ոլատ . 64) նաւ մը՝ ըսենք թէ քառորդուան մէջ

ոլատ . 64 .




մի եւ նոյն ատեն մէջ մը իի գետին հոսանքին զօրութեամբ , մէջ
մ'ալ իի համբն կամ թիակին զօրութեամբ ձգուի . յայտնի
է որ նաւը իի ուղղին ուղղութեամբը կ'երթայ ու քառորդէ մը
վերջը ի կէտին վրաց կը դանուի . չն կը դանուէր նաև թէ որ
յառաջ գետին զօրութեամբ վար երթար , ետքէն անկէ մի-
այն հոմբն կամ թիակին զօրութեամբ դիմաց անցնէր . ոլատ . 63ին
մէջ զրուած վի գիծը վի ոգ զուգահեռական ձեւին տրաման-

կիւն կամ անկիւնագիծն է . նոյնպէս Պատռ . 64ին մէջի լիս գիծը լիիլիին անկիւնագիծն է . ուստի կրնանք բառածներէն առ օրէնքը յառաջ բերել . “Մի եւ նոյն ատեն անկեամբ մը կէտի մը վրայ ազդող երկու զօրութեանց արդիւնարարը՝ նոյն կէտը՝ յօդիշներէն շինուած զուգահեռական ձեւի մը անկիւնագիծն վրայէն շարժելու կը ջանայ , :

Աւ որովհետեւ մարմնոյ մը որոշ ժամանակի մը մէջ ըրած ճամրան՝ զինքը շարժող զօրութեան համեմատական է , անոր համար արդիւնարարին զօրութեան եւ ուղղութեան նկատմամբ վերի օրէնքը առ եղանակու կրնանք բացատրել . “Թէ որ երկու զօրութեանց ուղղութեանն ու մեծութեանը համեմատ իրենց կռուանէն երկու գիծ ձգելու ու անոնցմով զուգահեռական ձեւ մը շինելու ըլլանք , կուռանէն ձգուած անկիւնագիծը՝ արդիւնարարին թէ մեծութիւնն եւ թէ ուղղութիւնը կը ցուցընէ , :


Հօդիշներուն վ կէտին վրայ ըրած ազդեցութիւնը կրոնայ վերցուիլ , թէ որ նոյն վ կէտին վրայ՝ ուրիշ զօրութիւն մ'ալ ըերսուի , որն որ առջիններուն հաւասար ու ընդդիմակաց ըլլայ : Աս երեք զօրութիւններէն ամեն մ. կը մէկալ երկուքին արդիւնարարին հաւասար ու ընդդիմակաց ըլլալու ըլլայ , նոյն ատեն հաւասարակշռութիւնը կը ծնանի , անոր համար կրնանք զուգահեռական ձեւին օրէնքը նաեւ կայականութեան պատշաճող փորձով մը դիւրաւ քննել : Ծխտակ տախտակի մը վրայ (Պատ . 65) երկու ուղղորդ գաւազաններ ըլլան , որոնց վրայ վեր վար շարժական ճախարակներ անցուած ըլլան . Հիմասոնց վրայ դերձան մ'անցընելով՝ անոր երկու ճամփերը երկու ու ու ու կշփներ կախելու , ու դերձանին մէջ տեղէն ալ ուրիշ մէկ է կշիռ մը կախելու ըլլանք , ան ատենը կրնանք ասոնք որոշեալ դիրքի մը մէջ հաւասարակշռու կեցընել : Հոս ե-

Պատ . 65 .



բեք զօրութիւն կայ՝ որոնք օ կէտին վրայ օր , օգ եւ օլ ուղղութեամբ կ'ազգեն , և ասոնց վրայ զուգահեռական ձեւին օրէնքը կրնայ դիւրութեամբ փորձուիլ : Զորօրինակ ըսենք թէ ու = 2 ունկիի ու ու = 3 ունկիի ըլլայ . իմանալու համար որ է կշայն մէծութիւնը որչափ պիտո՞ր ըլլայ՝ եթէ յօդ անկիւնը 75°ի հաւասար ըլլայ , զուգահեռական ձեւին կազմածով կրնանք առ արդիւնարարը գտնել . ինչպէս Պատ . 66ին մէջ՝ ուստ անկիւնը 75°ի

Պատ. 66.



Հաւասար ըլլայ, ու = 2, ստ = 3, զուգահեռական ձեւը շինելով՝ ու արդիւնարարը հաւասար կ'ըլլայ 4ի. ուրեմն թէ որ յօդ անկիւնը 75°ի հաւասար ըլլալու ըլլայ նէ՝ և կշեռ կ'ունկի ըլլալու է, եւ փորձն ալ այնպէս կը ցուցընէ, եւ թէ որ 4 ունկինոց մը կախելու ըլլանք՝ 75 աստիճանի անկիւն մը կը կազմուի, որն որ աւելի աղէկ կը տեսնուի՝ եթէ Պատ. 66ը Պատ. 65ին վրայ դրաւելու ըլլայ, ինչու որ ու՝

օրին, ստ՝ օգին վրայ կ'իյնայ ու իրար կը ծածկեն:

Թէ որ լը կ'ունկիւն աւելի առնելու ըլլանք՝ յօդ անկիւնը աւելի պղտիկ կամ սուր կ'ըլլայ. նոյնպէս որչափ որ լը պղտիկ առնելու ըլլանք՝ նոյնչափ յօդ անկիւնը մեծ կամ բութ կ'ըլլայ. ուրեմն զօրութիւնները որչափ որ սուր անկեամբ աղդելու ըլլան՝ այնչափ ալ մեծ արդիւնարար կ'ունենան. իսկ անոր հակառակ որչափ որ բութ անկեամբ աղդելու ըլլան՝ այնչափ պղտիկ արդիւնարար կ'ունենան, որ է ըսել՝ զօրութեանց կօրուսար մեծ կ'ըլլայ. ինչպէս զուգահեռական ձեւն ալ կը ցուցընէ:

Թէ որ յօդիչները կամ և ու ալ զօրութիւնները իրարու հաւասար ըլլալու ըլլան՝ արդիւնարարը անկիւնը երկու հաւասար մաս կը բաժնէ. իսկ թէ որ անհաւասար ըլլալու ըլլան՝ երկու անհաւասար մաս կը բաժնէ ու ան յօդիչն կողմը աւելի կը միտէ, որն որ աւելի մեծ է, ասիկա դարձեալ զուգահեռական ձեւին մէջն ալ աղէկ կը տեսնանք:

Ինչպէս որ երկու զօրութեանց արդիւնարարը կը գրանուի, նոյն եղանակաւ կրնայ շատ զօրութեանց արդիւնարարն ալ գտնուիլ. նախ երկու հատին արդիւնարարը դանելու է, ետեւէն ան գտնուած արդիւնարարին ու երրորդ զօրութեան արդիւնարարը վիճակներու գտնելու է, ետքէն գտած արդիւնարարով չորրորդ զօրութեան արդիւնարարը վիճակնելու է յւ այլն:


Դարձեալ ինչպէս որ երկու կամ շատ զօրութիւններու աեղ մէկ զօրութիւն կրնանք դնել, որ է զօրութիւնները յօդել, անանկ ալ կրնանք մէկ զօրութեան աեղ երկու կամ շատ զօրութիւններ դնել, որ է զօրութիւնները բաժնել. ասիկա կ'ըլլայ՝ նոյն զօրութիւնը արդիւնարար մը սեպելով եւ զուգահեռական ձեւի խոժելով, որ է ըսել՝ քառակուսւց մը անկիւնագիծը սեպել: Բայց թէ որ յօդիչներէն մէկը որոշելու ըլ-

լանք, ան ժամանակ մէկայն ալ ինքիրմէ կ'օրոշուի, ինչպէս (Պատ. 63) վոյն տեղ ուրիշ երկու զօրութիւն դնել ուղելով՝ մէկուն ուղղութիւնը վի իսկ մեծութիւնը վր ընելու ըլլանք, նոյն ատենն յայտնի է որ մէկայն ալ վր կ'ըլլայ:

Թէ որ կ'ուղենք գետին հսանկին դէմ ցամաքէն նաւ մը վեր քաշող ձիու մը հսանկին դէմ յառաջ բերած արգիւնքը իմանալ՝ պէտք ենք նոյն ձիուն զօրութիւնը երկու բաժնել, մէկը հսանկին ուղղութեամբ դնել, իսկ մէկայր գէպ ի եղերք ուղղորդ ինկած, որն որ զեկին ազգեցութեամբ կը կրոսուի ու հսանկին դէմ միայն առջի յօդիչը կը գործէ, դարձեալ տղոց օդին մէջ թռուցած թզմէ փիշապին (-ը-ը-ը-) վեր ելելը, հորիզոնական ուղղութեամբ փառ հսկին զօրութիւնը երկութիւնը կ'իմացուի. ինչու որ յօդիչներէն մէկը չուանին վրայ ուղղորդ ազգելով կ'ոչընչանց ու մէկայր զմուղթը ուղեցած վեր կը բարձրացընէ:

133. Ո՞քենայ: — Օ զօրութեանց զուգահեռական ձեւին օրէնքէն կրնանք պարզ մէքենաներուն հաւասարակշռութեան օրէնքներն յառաջ բերել: Մեքենայ ըսելով պէտք է իմանալ ան ամէն կաղմանները՝ որոնցմով զօրութիւն մը այնպիսի կէտի մը վրայ կ'աղդէ, որն որ նոյն զօրութեան ուղղութեանը մէջը չէ. ուստի այսպիսի կաղմաններով զօրութիւնը ուրիշ ուղղութեամբ կ'աղդէ, իր գործքը կամ արդինքը ուրիշ ուղղութիւն կ'ունենայ եւ հասարակօրէն զօրութեան մեծութիւնն ալ կը փոխուի. Եթէ քիչ զօրութեամբ շատ բան շարժելու ըլլանք, զօրութեան ինչ-ու-նէ-ն կ'ըլլայ: Մեքենայի ձեռօք շարժելու բանը՝ չէ կ'ըսուի. Եւ ան մէքենան որուն մասը ուրիշ մէկ մէքենայ մը չէ նէ՝ ու-ը-ն-ն-ն-ն-ն-ն կ'ըսուի. իսկ անոր ներհակ՝ որն որ կրնայ ուրիշ մէքենան երու բաժնուիլ՝ բ-ը-ը-ր-է-ն- հ-է-ն-ն-ն կը կոչուի: Պարզ մէքենաներուն վրայ հոս կարգաւ կը խօսինք:

134. Օ- էրեւ: Աս մէքենան զործնական օրինակ մըն է զօրութեանց բաժնուելուն. որովհետեւ թէ որ բեռ մը այնպիսի երեսի մը վրայ գտնուի որն որ հորիզոնականին հետ յ անկիւնը շնինէ (Պատ. 67 եր. 124), ան ատենը բեռանն ծանրութեան ուղղութիւնը ոյ նոյն երեսին վրայ ուղղանկիւն շիկենար, ուստի եւ նոյն երեսը բեռանն ըոլը կշիռ չիկրեր. ինչու որ կրնանք ծանրութեան զօրութիւնը երկու յօդիչներու բաժնել, որոնցմէ մէկը նոյն երեսին վրայ ուղղանկիւն կինայ ու մէկայր նոյն երեսն զուգահեռական ըլլայ. երեսին վրայ ուղղանկիւն կամ ուղղահայեաց ինկողը միայն երեսը կը ճնշէ, իսկ մէկայր գէպ ի վար կը հրէ: Հիմա աս զօրութիւնները զուգահեռական կաղմածով մը որոշենք. ոյ ծանրութեան ուղղութիւնն ու մեծութիւնը ցուցընէ. սէն երեսին վրայ ուղղանկիւն սժ գիծը ձգենք, նոյնպէս սէն երեսէն զուգահեռական սօ գիծը ձգենք, ժ' լին հետ



Այս հետ միացընենք, ան ատենը սժ գիծը ձնշման մեծութիւնը կը ցուցընէ, իսկ սօ ան զօրութիւնը օրով որ բեռը վար կը հրուի. ասոնք ուրիշ խօսքով ըսելու համար՝ երեսին վայ եղած ձնշումն ու ան զօրութիւնը՝ օրն որ բեռը նշյն երեսէն զուգահեռական շարժելու կը ճգնի, այնպէս կը համեմատին բեռան կշռյն հետ՝ մեջակս սժ ու սօ գիծերը՝ սլին հետ :

Դայց որովհետեւ սլո եռանկիւնը թիջ՝ եռանկեան նման է, անոր համար սլո = թիջ : թիջ համեմատութիւնը կ'ելլէ, որն որ կը ցուցընէ թիջ՝ ան զօրութիւնը օրն որ բեռը կամ մարմինը երեսէն զուգահեռական կը հրէ՝ այնպէս կը համեմատի բեռան կշռյն հետ, մնչպէս ծուռ երեսին բարձրութիւնը իր երկայնութեանը հետ. այսինքն՝ որչափ որ երեսին ծուռթիւնը քիչ կամ շատ ըլլալու ըլլաց նէ, այնչափ ալ բեռը վար հրող զօրութիւնը քիչ կամ շատ կ'ըլլաց, որով եւ զինքն արգելող կամ հաւասարակշռութեան մէջ բռնող զօրութիւնն ալ քիչ կամ շատ կ'ըլլաց :



Ծուռ երեսին հօրիզոնական երեսին հետ շնած անկիւնը յով նշանակելու ըլլանք, ան ատեն սօ = սլ ծոց յ ու լօ = սլ ծոցակ . յ կ'ըլլաց, ուստի եւ բեռան կշիռը Յով նշանակելու ըլլանք՝ երեսին վայ եղած ձնշումը հաւասար կ'ըլլաց Յ ծոցակ . յի, իսկ ծուռ երեսէն վար հրող զօրութիւնը հաւասար կ'ըլլաց Յ ծոց յի: Շատիկա փորձով ալ ցուցընենք. թիջ որ ծուռ երեսի մը վայ պղտիկ կառք մը հանելու ըլլանք, բնուպէս Պատմ. 67ին մ.ջ կը տեսնենք, բնք իրեն մնացած՝ անմիջապէս վար կ'ինաց, ասիկա արգելելու համար ովէտք ենք ճախարակի մը վայ անցած չուանով մը կառել ու չուանին ճոմթը Յ կշիռը կախել. ըսենք թիջ կառքն իր բեռութը 1000 կրամ կը լէ, ու յ անկիւնը 30 աստիճանի հաւասար ըլլաց. նոյն տառենը ծոց յ = ½, կամ Յ Հ = ½, Բ-Տ կ'ըլլաց, որով սօ = ½ սլ. այսինքն վար հրող զօրութիւնը բեռանց կշռյն կէսն է. ուստի վար չդլառելու համար պէտք է որ Յ = 500 կրամ ըլլաց: յ անկիւ-

Կը եթէ 19° 13' ըլլալու ըլլայ, ան ատեն ՏՀ = 1/2, Բ.Տ. կ'ըլլայ, որով Բ = 1000/3 = 333 կրամ:

Ծառու. երեսի գործածութիւնը հանապազրեայ բան մըն է. ամէն բարձր տեղ մը հանող ճամբան ծուռ երես մըն է, կամ մեքենայ մըն է, որուն վրային բեռեր վեր կ'երեն եւ զօրութեան մեծ խնայութիւն կ'ըլլայ, որն որ չէր ըլլար եթէ շխտակ վեր ելող կամ ուղղաձիգ ճամբան մ'ըլլար: Բեռան կամք մը վեր հանելու համար՝ չէ թէ մայն շրփման արգելքին (որն որ հորիզոնական երեսին վրայ ալ կայ) պիտօր յաղթենք, հապա ուրիշ զօրութեան մ'ալ կը կարօտինք՝ ծուռ երեսէն զուգահեռական ազդող զօրութեան դէմ զնելու համար. ուստի որշափ որ ճամբան զառ ի վեր ըլլալու ըլլայ՝ այնչափ ալ շատ զօրութեան կը կարօտինք. որմէ փախչելու համար ալ մերանց վրայի ճամբաները փոխանակ կարճ ճամբով շիփ շխտակ բանալու, երկայն ճամբով պտոյտներով կը բանան: Ամէն տեսակ շնուռածոց մէջ կը տեսնանք որ ծուռ երեսը բարձր տեղեր ծանր մարմիններ հանելու համար կը գործածուի, մանաւանդ թէ ծուռ երեսը երբեմն մասնաւոր կազմաններ ալ կ'ունենայ, որոնք ասդին անդին կը տարուին կը բերուին. սայլի մը վրայ ծանր մարմիններ հանելու մէկ հատիկ գործածական մեքենան, նոյնպէս նաւերը ծովի ինչեցընելու, ցամաք հանելու մէկ հատիկ մեքենան ծուռ երեսն է. ամէն օրուան ելած ինչած ասնդուղին ալ մէջմէկ ծուռ երեսներ են: Աս տեսակ մեքենան հիներուն ալ ծանօթէ էր. Եզդիստացիք իրենց հրաշակերտներուն համար շատ գործածած պիտօր ըլլան:

135. Պիտույտակ (պատճու): Վսիկա ուրիշ բան չէ՝ բայց եթէ գլան մը՝ զորն որ ծուռ երես մը ոլորած պատած է: արդ ուղղանկիւն եռանկիւն թուղթ մ'ըլլայ (Պատ. 68), ասոր մէկ կողմը գլանի մը վրայ դնելով՝ (Պատ. 69) ոլորելու ըլլանք՝ Պատ. 69.

Պատ. 68.



ագ գիծը գլանին վրայ պտուտակի դիծ մը կը ձեւացընէ օրդ: թէ որ արը գլանին խարսխին շրջապատին հաւասար ըլլալու ըլլայ՝ եւ աը օին վրայ իյնալու ըլլայ՝ թէ կէտը օ կէտին վրայ կու գայ կ'իյնայ, իսկ զը՝ օին վրայ ուղղորդ սեւ գիծին ճոմթը կ'իյնայ: Աս եղանակաւ կազմուած օրդ ճամբան Պտուտակի դիծ կը կոչուի, իսկ օին վրայի սեւ գիծին բարձրութիւնը Պտուտակին ճամբառուն բարձրութիւնը կ'ըսուի: Պտուտակի գծին կամ ճամբուն վրայ՝ դուրս ելած եռանկիւն մարմին մը շարունակուած մտածելու ըլլանք, ան ատեն Սոսբ պատճութիւն կ'ելլէ (Պատ. 70).

իսկ թէ որ քառանկիւն մը մոտածելու ըլլանք, ան առեն Տ-Հ-Հ-
Պ-Պ-Պ-Պ-Լ կ'ելլէ (Պատ. 71):

Պատ. 70. Պատ. 71.



Վիճակը հիմն պառատակը լցուն
կամ ձոյլ դլանի մը վրայ մոտածեցինք,
իսկ եթէ փոք կամ սնամէջ զլանի մը
մէջ մոտածելու ըլլանք, Մայր պ-պ-Պ-Պ-Լ
կ'ելլէ :

Պառատակը ինք իրմէ մեքենայ մը
չէ, հապա մոյց պառատակին հետ գա-
լով՝ կատարեալ մեքենայ մը կը կազմէ.

Թէ որ մայրը տեղ մը հատատուած ըլլալու ըլլայ, պառատակը
դարձընելով իր ճամբաները մոյց պառատակին ճամբաներուն վրայ
իրեւ ծուռ երեսի մը վրայ վեր վար կ'ելլէ կ'իջևայ. ուստի
պառատակը բեռ մը վեր վերցընելու ատեն՝ ծուռ երեսին սկզբ-
բանը կը հետեւի. անոր համար զօրութիւնը բեռան հետ այն-
պէս կը համեմատի, ինչպէս պառատակին ճամբանը բարձրու-
թիւնը որորածեւ շրջապատին հետ. ուստի պառատակով բեռ մը
վերցընելու համար՝ այնչափ քիչ զօրութեան հարկաւորութիւնը
կայ՝ որչափ որ պառատակին ճամբանը բարձրութիւնը որորածեւ
շրջապատին համեմատութեամբ պղտիկ է:

Ճ'շելու, հրելու, վերցընելու, տպելու եւ սյն, մանուկները՝
իրենց գործողութիւնները պառատակին պարարկան են:

Պառատակի մը ազգեցութիւնը չափելու համար շիման ալ միտ պէտք
է գնել. որովհետեւ շիմանը մեծապէս արգելով կ'ըլլայ. անոր համար ալ
յղկելով. եղանակով եւ այլն, պառատակին ընթացքը կը դիւրիննայ: Որ-
պէս զի պառատակ մը մեծ զօրութիւն յառաջ բերէ՝ ուղղակի չեն դար-
ձներ, հապա թէ եւ մը կամ բազուկ մը անցրնելով. ան թէեւին ճոժէն
կը սկսին գարձնել. առավ բաղադրեալ մեքենայ մը կ'ելլէ:

Որովհետեւ պառատակին մէկ անգամ մը գառանալուն քիչ յառա-
ջաղիմանթիւն կ'ըլլայ: ուստի թէ որ իր զիմոցն մէկ անգամ գառանալուն
շրջանը 360 մաս բաժնելու ըլլանք, կրնանք բարակ պառատակ մը քիչ եր-
կնցող կամ մեծցող մարմեզը մը երկնալը կամ մեծնալը չափելու գործածել:

Թէ որ պառատակ մը անիւի մը ակռաներուն մէջ խօժելով ու
յորմացընելով գարձնելու ըլլանք անիւը կրնայ չարունակ դառնալ,
եւ թոքն ալ անարգել կը գառնայ, որով Անեզը պառատակ կ'ըսուի:

136. Առաջ կամ երեսը ուրիշ ձեւի մը մէջ մոտելով՝
սեպը (ԱԱ) կը կազմէ, որն որ փայտ կամ քար ճղքելու կը
գործածուի (Պատ. 72), շատ ծանր բաներու տակը կը քշուի
Պատ. 72.




վեր վերցընելու համար. մեր կարուցնե-
րը, զանակները, մկրաները, տապար-
ները ուրիշ բան չեն՝ բայց եթէ սեպ:
Սեպը ըստ ամենայնի նոյն օրէնքով
կ'ազդէ, որ օրէնքով որ ծուռ երեսը

կ'ազդէ. անոր համար սեպի մը վրայ տրուած զօրութիւնը այնպէս կը համեմատի՝ ճղբուելու մարմնոյն սեպին երեսին վրայ ըրած ձնշման չետ, ինչպէս սեպին կռնակը իր երեսին երկայնութեանը չետ. ասկէ է որ բարակ կամ սուր սեպերը քիչ զօրութեան կը կարօտին ու զիւրաւ կը կտրեն:

137. 1 չու: Ճախարակի (Հաբեր) մը վրայ (Պատ. 73)

Պատ. 73.




գերձան մանցուած ըլլայ, որուն մէկ ճոմթը ու կշիռը կախուած իսկ մէկալ ճոմթը ու ուղղութեամբ՝ րին հաւասար զօրութեամբ մը բռնուած ըլլայ. հիմա սին վրայ կռուան ունեցող ու ուղղութեամբ ազդող զօրութիւնը՝ զուգահեռ ական ձեւին վարդապետութեան համաձայն, կրնանք երկու յօդիչներու բաժնել, որոնց մէկը ու ճառագայթին կամ կէս տրամադին ուղղութեամբ ազդէ. ու մէկալը ցրէն զուգա-

շեռական՝ սի ուղղութեամբ ազդէ. թէ որ ճախարակը հաստատուն է նէ, ինչպէս որ ալ կ'ենթարբենք, սին զօրութիւնը ու կենդրոնին վրայ կ'ոչընչանայ, որով նշյն զօրութիւնը մէկդի կրնանք թողութեամբ առանց հաւասարակշռութեան վնասելու. ուստի ասանկով ու ուղղութեամբ ազդող զօրութեան տեղ միայն սի ուղղութեամբ ազդող յօդիչը կրնանք գնել: թէ որ պուղղութեամբ ազդող զօրութեան մեծութիւնը սօ գծով նշանակելու ըլլանք, սի գիծը թյօդիչն մը մեծութիւնը կը ցուցընէ. եւ սօին ու սին, կամ րին ու թին մէջ եղած մեծութեան համատութիւնը՝ հիմակու հիմա առանց ճիշտ որոշելու ալ դիւրաւ կը տեսնուի որ թն րէն մէծ պիտ' որ ըլլայ: Աւրեմն սի ուղղութեամբ ազդող ու զօրութեան տեղ՝ կրնանք նշյնպէս սին վրայ ըայց ուղղութեամբ ազդող մեծագոյն թ զօրութիւնը գնել առանց հաւասարակշռութեան վնաս մը հասցնելու: Դարձեալ կրնանք թ զօրութեան փոխանակ սին վրայ կռուան գտնել տալու՝ առանց հաւասարակշռութեան փոխուելուն՝ սի գծին վրայ ուրիշ մէկ կէտ մը կռուան ընել, ուստի կրնանք՝ կէս տրամադին ուղ-

զութեան շարունակութեանը մէջ և կէտը կռուան ընել, որով ո կէտին վրայ (Պատ. 74) վեր վար շրջանակող եց գծի մը եր-

Պատ. 74.



կու ծայրերը երկու զօրութիւններ կու-
նենանք բու թ, որոնք գծին վրայ ուղղվ
անկեամբ կազդեն եւ միանգամայն հա-
ւասարակշութեան մէջ են: Գիտենք
որ աս զօրութիւնները իրարու անհաւա-
սար են, ու իրենց ի ու ց կռուանները ո
վեր վար շարժելու կէտէն) անհաւասար հեռու են:

Հիմա կը մնայ որ ի ու թ զօրութեանց մեծութեանց եւ
իր ու ցո երկայնութեանց մէջ եղած համեմատութիւնը գտնենք:
ուսի եռանկիւնը (Պատ. 73) սին եռանկեան նման է. որ
մէ կը հետեւի որ

$սօ : սհ = հո : սո,$

որովհետեւ սօ ու սհ երկայնութիւնները իրարու հետ ի ու թ
զօրութեանց պէս կը համեմատին, անոր համար՝

$թ : թ = հո : սհ,$

$սո = ցո ըլլալուն՝$

$թ : թ = հո : ցո, ասկէ$

$թ : թ = հ : ի,$


թէ որ հո ու ցո երկայնութիւնները եւ ու ի ով նշանակելու ըլ-
լանք: Համեմատութեան զօրութիւնն աս է. «թ ու ի զօրութիւն-
ները՝ իրենց կռուաններուն ո շրջակէտէն ունեցած հեռաւորու-
թեանցը հետ խոտորնակ կը համեմատին,,:

Ուղիղ ու հաստատուն գիծ մը՝ որն որ կէտի մը վրայ կրնայ
վեր վար շրջանակիկ՝ Լժ-է (Levier) կը կռուեի: Հիմա վերի ը-
սածներնէս կը հետեւի որ՝ եթէ լծակի մը երկու կէտերուն
վրայ՝ մէկմէկու հակառակ ազդող երկու զօրութիւններ գնելու
ըլլանք՝ հաւասարակշութեան մէջ կը մնան՝ թէ որ ըսուած
պայմաննը պահուելու ըլլայ, այսինքն՝ զօրութիւնները վերի ը-
սուած հեռաւորութեանց հետ խոտորնակ համեմատելու ըլլան: Զօրութեան կռուաննին ու շրջակէտին մէջ եղած հեռաւորու-
թիւնը՝ Լժ-է-բազու-է կամ Լժ-ի-բազուն կը բառի. ուստի կրնանք
հաւասարակշութեան պայմանը աս եղանակաւ բացատրել.
Երկու զօրութիւններ՝ որոնք լծակը գէպ ի հակառակ կռօղմը
գարձընելու կամ շրջանակելու կը ճգնին, հաւասարակշութ-
թեան մէջ կը մնան՝ թէ որ իրենց լծակաբազուկներուն հետ
խոտորնակ համեմատութեան մէջ ըլլան. զորօրինակ Պատ. 74ին
մէջ հո լծակաբառունը ցոյն կէմ ըլլալու ըլլայ, ան ատեն պէտք
է որ թ րէն կրկին մեծութիւն ունենայ. ի զօրութիւնը կրնայ

լծակի վրայ հարիւրապատիկ թ զօրութեան գէմ գնել թէ որ ոց լծակաբունը հուէն հարիւրապատիկ մէծ ըլլայ:

Ա երի դրուած համեմատութենէն կը հետեւի նաեւ որ թի = թէ, այսինքն՝ թէ որ լծակի վրայ երկու զօրութիւն իրար հաւասարակշռութեան մէջ պիտ' որ բանեն նէ, պէտք է որ՝ մէկ կողման զօրութիւնը՝ իր լծակաբունին հետ բազմապատկելէն եւ լած արդիւնքը կամ արտադրեալը մէկալ կողմանին հաւասար ըլլայ, զօրօրինակ՝ թէ որ թ զօրութիւնը 6 ունկիի հաւասար ըլլալու ըլլայ ու իր լծակաբունը 12 մաս ըլլայ, որպէս զի հաւասարակշռութիւն ըլլայ, պէտք է որ ասոր դիմացը երեք անդամ պղտի որ է կ մաս լծակաբաղկին վրայ՝ երեք անդամ մէծ զօրութիւն դրուի, այսինքն $3 \times 6 = 18$ ունկի. չիմա $18 \times 4 = 12 \times 6$, ըսել է որ երկուքին արտադրեալները իրարու հաւասար են, որն որ ինչպէս ըսինք՝ հաւասարակշռութեան համար հարկաւոր է: Ինչ եւ իցէ լծակի մը վրայ՝ զօրութիւնը լծակաբաղկին երկայնութեանն հետ բազմապատկելով տուած արտադրեալը կոյական վայրէն զօրութեան կը կոչուի: Կրնանք նաեւ այսպէս ըսել, զօրութեան մը կոյական վայրէն ան է, որն որ իրեն (զօրութեան) տեղ 1 լծակաբաղկի վրայ դրուելով՝ հաւասարակշռութիւնը չիփոխուիր:


Պատ. 75ին մէջ աջ կողման զօրութիւնը կամ կշիռը 6ի հաւասար ըլլայ, իսկ իր լծակաբունը 5ի. աս զօրութեան կայաւ պատ. 75.



10 զօրութիւն յ կէտին (1ին) վրայ գնել, նցյնպէս կրնանք մէկալ կողմը 30 զօրութիւն 3ի վրայ գնելու՝ 30 զօրութիւն 1ի վրայ գնել:

թէ որ շրջակէտին երկու դին՝ չէ թէ միայն երկու հապաշատ զօրութիւնները ըլլալու ըլլան, ան ատեն հաւասարակշռութիւն կ'ըլլայ՝ երբոր մէկ կողման կայական վայրկեաններուն գումարը մէկալ կողմիններուն հաւասար կ'ըլլայ. զօրօրինակ Պատ. 76ին մէջ՝ ո շրջակէտան կամ լծակին յինարանն է, որուն երկու


Պատ. 76.



կողմը զանազան հեռաւորութեամբ զանազան զօրութիւններ կան, բայց հաւասարակշռութեան մէջ են, ինչու որ

մէկ կողման կայական վայրկեանները $5 \times 2 + 2 \times 4 + 4 \times 6 = 42$, իսկ մէկալ կողմանը $10 \times 3 + 3 \times 4 = 42$: Վերը բածնուս պէս՝ ասոնց վրայ ալ կրնանք փոփոխութիւններ ընել առանց հաւասարակշռութեան վեսանլու:


Պատ. 77ը սովորական խանթարը կը ցուցընէ. ասիկա ու
Պատ. 77.



Եթշ բան չէ բայց եթէ երկբազուկ լծակ մը, որն որ օ կէտին վրայ կը շրջի, ին թ զօրութեան կամ բեռան կռուանն է օ՛՛ լծակաբազկին վրայ, ասոր հաւասարակշռութեանն համար մէկալ կողմը հակ մը կամ հակակիո՞ թ մըն է դրուած, որն որ այնափ գէպ ի ճոմթը կը շարժի՞ որչափ որ բեռը կը շատնայ:

Ո՞նչեւ հիմա տեսած լծակնիս իր շրջակէտին վրայ յեցած կամ կռինած ըլլալով՝ նյո՞ն յենարանը ձնշման մը գէմ կը գնէր՝ որն որ երկու կողման զօրութեանց գումարին հաւասար էր. բայց այսպիսի լծակ մը կրնայ նաեւ հաւասարակշռութեան մէջ ըլլալ՝ թէ որ շրջակէտը յեցած կամ հաստատուն չըլլայ, միայն թէ ուրիշ մէկ զօրութիւն մ'ըլլայ՝ որն որ մէկալներուն հաւասար ըլլայ ու անոնց հակառակ ուղղութեամին ազգէ. աս ըստանիս Պատկ. 78ը կը բացայացէ. դնենք թէ զը

Պատ. 78.



հաստատուն շրջակէտ մ'ըլլայ մի լծակին, որուն երկու ճոմթը թ ու թ' զօրութիւններ կամ բեռեր ազդելով հաւասարակշռութիւնը չփփոխուեիր՝ թէ որ գ կէտը հաստատուն ըլլալէն դադրելով՝ սկսի ան կէտին վրայ ի զօրութիւն կամ բեռ մը ազդել՝ որն որ թին ու թին գումարին հաւասար է, ու անոնց գէպ ի վար քաշելու ատեն նեք գէպ ի վեր կը քաշէ:

Դարձեալ առանց հաւասարակշռութեան դադրելուն՝ մ, ու յ կէտերէն մէկը կրնանք հաստատուն մտածել. արդ թէ որ գուրսի կէտերէն մէկը՝ զորօրինակ յ կէտը հաստատուն ըլլալու ըլլայ, ան ատեն Մ'նաբ-ը-ը-ի չ-ի կ'ելլէ, որուն մէջ կ'ու յ զօրութեանց կռուանները՝ շրջակէտին մէկ կողմը կ'կյան. աս դէպքիս մէջ զօրութիւնները իրարու հակառակ ուղղութիւնունին, ու յենարանին վրայ եղած ճնշումը յ ու կ'զօրութեանց տարբերութեանը հաւասար է: Ո զօրութեան լծակաբազուկը և կ'է, երբորմզ երկայնութիւննը նով, իսկ յդ երկայնութիւննը և ով նշանակելու ըլլանք, կ'զօրութեան լծակաբազուկը և է. թէ որ զը հաստատուն ըլլարնէ՝ հաւասարակշռութեան համար յառաջադյն գտած էինք որ

$$\text{մ}: \text{մ} = \text{հ}: \text{հ},$$

ասէկ կը հետեւի

$$\text{մ} + \text{մ}: \text{մ} = \text{հ} + \text{հ}: \text{հ},$$



եւ որովհետեւ վերի դէպքին մէջ $\text{մ} + \text{մ} = \text{կ}$, ուրեմն
 $\text{կ}: \text{մ} = \text{հ} + \text{հ}: \text{հ}$,

աս ձեւէն կը հետեւի որ “կ ու յ զօրութիւնները հաւասարակշռութեան մէջ ըլլալու համար՝ պէտք է որ իրենց լծակաբազուկին չետ խոտորնակ համեմատին”, :

Մենաբազուկ լծակը խնայութեան նկատմամբ քննելու ըլլանք՝ երկու տեսակ կրնայ ըլլալ. թէ որ Ա ու Կ զօրութիւններէն մէկը երբեւ բեռ ու մէկար իրբեւ մեր տուած զօրութիւնը մտածելու ըլլանք, բեռան կամ մեր զօրութեան լծակին մէջ տեղն լինալուն համաձյն ալ զատ զատ երկու տեսակ լծակ կը կազմուի. Պատ. 78ին մէջի կը մեր զօրութեանը տեղ առնելու ըլլանք՝ յայտնի է որ միշտ մեր զօրութիւնը Ո բեռէն մէծ պիխո՞ր ըլլայ եւ այնչափ աւելի մեծ որշափ որ յենարանին մօտ է, որովհետեւ դյ դմէն պատիկ է ու աս տեսակ լծակին մէջ միշտ պէտք է որ պղտիկ ըլլայ. ասէկ յառաջ կու դպյ որ հսու զօրութեան խնայութիւն ամեննեւին չկայ, մանաւանդ թէ կորուստ կայ. մինակ առոր մէջ ան կ'ըլլայ՝ որ Կ զօրութիւնը քիչ մը ճամբայ ընելով՝ Ո բեռաը մեծ ճամբայ կ'ընէ, որով կրնայ օգուտ ունենալ, բնշպէս որ սուքով գարձնելու գուրզնին (չո՞չ) մէջ ունի. նոյնպէս շոգիի կաթսաւներուն վրայ գրուած ասպահովութեան դռնակ ըստածներն ալ աս տեսակ լծակներ են, բնշպէս Պատ. 79 ու 80ը կը ցուցընեն. առջինին մէջ

պատ. 80.

պատ. 79.




ո դռնակը՝ որն որ շոգւոյ կաթսայի մը ծակին վրայ կը դրսէ, միշտ շոգւոյն զօրութեամբ վեր կը մդուի, աս մեծ զօրութեան պին վրայ լըր-

ջանակող լծակի մը ճոմտի պղսի Յ կշռով դէմ կը դրուի . գարձեալ մեր բազուկներն ալ աս տեսակ լծակներուն կարգը կ'երթան . նոյնպէս մեր կակները աս տեսակ լծակի գևզեցիկ օքնակներ են , որոնց մէջ դնդերին զօրութիւնը այնչափ աւելի աղէկ կ'ազդէ որչափ որ բեռը կամ կտրելու առարկան ակրաներուն արմասաին մօտ է , ինչպէս որ սովորաբար ալ կարծրագոյն առարկաները ետքի ակտաներով կը կտրին :

Թէ որ բեռը լծակին մէջ տեղը ըլլայ (երկորորդ տեսակ մենարազուկ լծակ) , ինչպէս բայրը ըսածներն ս կը հետեւի՝ միշտ խնայութիւն կայ , մեր տալու զօրութիւնը միշտ քիչ է եւ այնչափ քիչ է՝ որչափ որ բեռը յենարանին մօտ կ'ըլլայ կամ մեր զօրութիւնը յենարանէն հեռու կ'ըլլայ . աս տեսակ լծակը մէծ օգուտով կը դորժածենք . ինչպէս ծանր բեռեր գլոտորելու համար տակը գաւաղան մը կը խոթենք ու կը վերցընենք , նոյնպէս մեր նաւերուն թիւակները , մեր գռները , ձեռքի սոցիկները աս տեսակ լծակներ են :

Թէ որ Պատ . 78ին մէջ մ' ու յ կէտերը հաստատուն ըլլարու ըլլան ու կ զօրութիւն կամ բեռ մը դ կէտին վրայ Ճնշելով ազդելու ըլլայ , նոյն ատենը մ' կէտը Ո Ճնշման դէմ պիստոր դնէ ու յ կէտը Ո Ճնշման . ուստի գաւաղանէ մը կախուած բեռ մը երկու հօգիկ բարձուելու ատեն բեռը Ճիշտ՝ գաւաղանին մէջ տեղը ինսալու ըլլայ . բեռը երկու կը բաժնուի , ամէն մէկը բեռան կէտը կը կրէ . չէ՝ թէ որ մէջ տեղը չէ նէ՝ որուն որ մօտ է նէ անիկա աւելի կը կրէ . ինչպէս փորձն ալ կը սորվեցնէ . թէ որ բեռը 100 օխա է նէ ու գաւաղանը 10 սոր երկայն , բեռը մէկն 6 սոր , իսկ մէկալէն 4 սոր հեռու կենալու ըլլայ , ան առենք առջնը 40 օխա կը կրէ . իսկ ետքինը 60 օխա :

Ո՞ինչեւ հրմա՝ զօրութիւնները իբրեւ ուղղանկիւն ազդող մտածեցինք , բայց կընայ առանց ասոր ալ հաւասարակշռութիւն ըլլալ : Պատ . 81ին յ կէտը այ լծակին յենարանն ըլլայ , աին Պատ . 81 .



Վրայ ոյ զօրութիւն մը ազ ուղղութեամբ ազդէ , իսկ բին վրայ ոյ զօրութիւն մը բդ ուղղութեամբ . եւ միանգամայն ոյ ու պ' զօրութիւնները իբրարու հետ անանկ համեմատին՝ ինչպէս ազ ու բդ գծերը : Զօրութեանց զուգահեռական ձեւին օրէկովը՝ ոյ զօրութիւնը կընանք երկու յօգիչներու բաժնել , որոնց մէկը ու

ըլլայ՝ որն որ ուղիղ անկեամբ ու կէտին վրայ ազդէ, ու մէկալը արին ուղղութեամբն ազդէ. նոյնպէս կընանք ո՛ զօրութիւնը երկու յօդիչներու բաժնել, որոնց մէկն ըլլայ ո՛, ու մէկալը արին ուղղութեամբ ազդէ. յայտնի է որ ային ուղղութեամբն ազդող զօրութիւնները՝ յ կէտին ընդդիմութեամբը կ'ոչընչաւնան, որով միայն ո՛ ու ո՛ զօրութիւնները կը մնան, որոնք միանգամայն առջև պ' ու ո՛ զօրութեանց տեղ կրնան դրուիլ. ուրեմն աս տեսակ լծակին մէջն ալ հաւասարակշռութեան պայմանը նոյն է. այսինքն հաւասարակշռութիւն կ'ըլլայ մէ որ

$n' : n = j\beta : j\alpha,$

եւ կամ $n \times j\beta = n' \times j\alpha,$

որ է՝ կայական վայրկեաններուն հաւասարութիւնը:

ո՛ զօրութեան ուղղութիւնը երկրնցընելով՝ յ կէտէն իր վրայ ուղիղ անկեամբ գիծ մը ձգենք $j\beta = k$, ան ատենը անց եռանկիւնը կ'ելլէ. որն որ ան եռանկեան նման է՝ որուն ներքնաձիգն է պ' եւ էջն է ո՛. աս նմանութենէն կը հետեւի որ


$\eta : n' = \eta j : k,$

ասկէ ալ $\eta j \times k = n' \times \eta j:$

Ուրեմն այ լծակարագիին վրայ ծուռ ազդող ո՛ զօրութիւնը այնպէս կ'ազդէ ու կէտին վրայ՝ ինչպէս նոյն կէտին վրայ ուղիղ անկեամբ ազդող ո՛ զօրութիւնը. եւ դարձեալ ո՛ զօրութիւնը ծուռ ազդելով այնչափ արդիւնք յառաջ կը բերէ, որչափ որ կը բերէր՝ ուղիղ անկեամբ ազդելով աւելի պատիկ լծակարագիի մը վրայ, որն որ կը գտնուի՝ յ կէտէն՝ զօրութեան ուղղութեանը վրայ ուղղանկիւն գիծ մը ձգելով:

Ուրեմն երկու ծուռ ազդող զօրութեանց կայական վայրկեանը գտնելու համար՝ պէտք է զօրութիւնները՝ շրջակէտէն նոյն զօրութեանց ուղղութեանը վրայ ուղղորդ ինկող գծերուն հետ բազմապատկել. ուստի Պատ. 81ին մէջ հաւասարակշռութիւն ըլլալու համար՝ պէտք է ո՛ $\times j\beta = \eta j \times j\beta$ ըլլալ:

Պատ. 82.




Բառած եղանակաւ կընանք նաեւ այնպիսի լծակներուն վայրկեանները գտնել, որոնց բազուկները ուղիղ գիծ մը չեն շիներ եւ կը լծակներ կ'ըսուին, ինչպէս Պատ. 82ը կը ցոցընէ:

Բառածներնէս ինքիրմէ կը տեսնուի՝ որ եթէ լծակի մը վրայ մեր զօրութիւնը ծուռ բանեցընելու ըլլանք՝ զօրու-

թիւն կը կորողնցընենք, անոր համար ալ գործածութեան մէջ շիտակ ազդելու կը նպառէ:

Երկու ուղիղ անկետմբ ազդող զօրութիւններ՝ լծակի մը վրայ հաւասարակշռութեան մէջ են նէ, հաւասարակշռութիւնը չիկորսուիր՝ թէ որ նցն զօրութիւնները հաւասար համեմատութեամբ մէծցընելու կամ պղափկցընելու ըլլանք. նցնալէս հաւասարակշռութիւնը չիվասիր՝ թէ որ զօրութիւնները միշտ մէկընէկէ զուգահեռական պահելով՝ ուղղութիւննին փոխենք. զորորինակ ի՛ու ի՛ զօրութիւնները ագ լծակին վրայ (Պատ. 83)

Պատ. 83.




հաւասարակշռութեան մէջ են նէ, նցնալէս հաւասարակշռութիւնը կը մնան՝ թէ որ ան ու զզ ուղղութեամբ ազդելու ըլլան, որովհետեւ մէկ-զմէկու ունեցած համեմատութիւննին նցն կը մնայ:


Իսինք որ լծակը յենաբանի կամ շրջակետի մը վրայ հաւասարակշռութիւնը կը կենայ կամ վեր վար

կ'ելլէ կ'իջնայ իր յատուկ օրէնքովը. բայց եմէ առանցքի մը չըրս դին դառնալով ուրիշ ձեւի մը մէջ ալ մննէ՝ նցն օրէնքէն չիխոսորիր, եւ նցն օրէնքը կը պահուի շատ մէքենաներու մէջ՝ որոնք կընան լծակներու լուծուիլ: Աս երկու տեսակ (Պատ. 84, 85) ողորաններուն կամ դլանանիւններուն մէջն ալ բեռն ու հակառակ աղդող զօրութիւնը՝ իրենց լծակաբուններուն հետ

Պատ. 84.



Պատ. 85.




խոսորնակ համեմատութեան մէջ են, այսինքն՝ (Պատ. 84) ի՛ ի՛

գլանին կէս տրամադծին կամ ճառագայթին ու լզ լծակաբազ-
կին հետ բնշպէս թէ որ թի գլանին կէս տրամագիծը լցէն 4
անգամ պղտիկ է, կրնանք 25 օխայով 100 օխա բեռ հաւա-
սարակշռութեան մէջ բռնել, ուստի զօրութեան պղտիկու-
թեան համեմատութեամբ ալ լզ ճառագայթը մեծ պէտք է առ-
նուլ: Պատ. 85ը անով առջնէն կը տարրերի որ շրջանակու-
թեան առանցքը ուղղաձիգ է, ու զօրութիւնը հօրիզոնական կը
տրուի. ասոր ալ ճառագայթը կամ թէ մարգուն բռնելու գա-
ւաղանը որչափ որ մեծ ըլլալու ըլլայ՝ դարձնելու համար այն-
չափ քիչ զօրութեան կը կարուի, թէպէտ աւելի շատ ժամա-
նակ կը կորառի՝ երկայն շրջան ընելով: Որովհետեւ ճառա-
գայթները դառնալով անիւ մը կը ձեւացընեն, անսնց ամենուն
տեղ անիւ մըն ալ կրնայ գործածուիլ:

Իեռը փոխանակ ուղղակի գլանին վրայ աղդել տալու՝
կրնանք գլանին շարժումը մեծագոյն անիւի մը շրջանակին վրայ
փոխադրել եւ այնպէս բեռը անիւին զլանառանցքին վրայ բե-
րել. ասով կրնանք քիչ զօրութեամբ մեծ բեռան գէմ զնել.
ուր որ բեռը ուղղակի միայն գլանին վրայ աղդելով կամ մէկ
անիւ մը միայն գործածելով, նոյնը մեծ ընդարձակութեամբ
առնել հարկ կը լլայ եւ կամ մեքենան ալ դիմացկունութիւն
չունենար: Ճարժումը գլանէ մը անիւի վրայ փոխադրելը կամ
ժանանիւներով (ժանիքներով կամ ակռաներով անիւ) կամ
փոկով կամ չուանով կը լլայ: Այսպիսի կազմածները՝ որոնց
մէջն որ մէկ անիւը շարժելով՝ մէկալն ալ կը շարժի՝ Անոնց-
կը կոչուին, բնշպէս Պատ. 86ը կը ցուցընէ:

Պատ. 86.



Այս տեսակ կազմածներուն մէջ բեռան ու զօրութեան դորձնական համեմատութիւնը դանելու համար՝ պէտք է ժանիքներուն թիւին ու անիւներուն շրջանակներուն մեծութեանը միտ զնել. զըրօրինակ և անիւին (Պատա. 86) շրջանակը՝ նոյն անիւին առանցքին վրայ եղաղ ժանեւոր գլանին շրջանակէն կ անդամ մեծ է. դարձեալ և անիւին շրջանակը նոյն անիւին առանցքին վրայ եղաղ զըրանին շրջանակէն կ անդամ մեծ է, ուրեմն զօրութեան ու բեռան համեմատութիւնը 1 առ 16 է. որ է ըսել հոս 1 օխայով 16 օխա բեռ հաւասարակշիռ կը բըռնուի: Ժամանակի մէջ ըրած կորուստնիս աղէկ կիմացուի՛ թէ որ ժանիքները համրելու ըլլանք. և անիւը կ անդամ դառնալով՝ և անիւը 1 անդամ կը դառնայ, որովհետեւ ժանիքներուն թիւին համեմատութիւնը 1 առ 4 է. ուստի թէ որ պղտի բեռը կ սոք վար ինչեալու ըլլայ՝ մեծը միայն 1 սոք վեր կ'երէ:


Այս տեսակ անուածոյներով՝ որոնք բաղադրեալ մէքենաներ կընան ըսուիլ շատ ծանր բեռեր կը շարժին եւ սաստիկ մեծ ճնշումներ յառաջ կը բերուին. երբեմն ալ շուտ շրջան ընել տալու համար կամ նաև կամաց շարժում յառաջ բերելու համար կը գործածուին: Զարգոցքի մէջ երկանագարը շուտով կը դառնայ, թէպէտ ջրոյն մէջ դարձող անիւը կամաց դառնայ, ինչու որ ժանանիի մեռաք ջրոյ անիւին կամաց շրջանը երկանագարին վրայ շուտի կը դառնայ: Ժամանցցներու մէջ ալ անուածոյները մեծ խաղ կը խաղան: Ընդհանրացէն մէք զօրութիւնը մեծ անիւի վրան տալով՝ պղտի անիւ մը կը դարձնենք նէ, ժամանակի կամ շուտութեան կողմանէ կը վաստրկինք, բայց զօրութեան կողմանէ կը կորորնցընենք. իսկ ըստ ամենայնի անոր հակառակ կը պատահի՛ թէ որ պղտի անիւի մը ձեռաք մեծ անիւ մը դարձնել ուզնիք:

138. Դ'ԻՆՈՐԻԿԻ: Դ'ախարակը կամ Շիծեռնիկը (Զաքոր) կըր ու քովմերը փորուած տախակ բոլցրակ մըն է, որուն մէջ տեղէն կամ միջակէտէն երեսներուն հետ ուղիղ անկիւն շինող առանցք մը կ'անցնի:

Դ'ախարակը երկու տեսակ է, Հաւատուուն ու Շորժէկան հաւարակի. հաստատուն ճախարակ ան է՝ որուն առանցքը անշարժ է, եւ կամ որն որ յառաջ ետեւ կամ վեր վար չիկրնար երթալ դալ, հապա իր առանցքին վրայ միայն կընայ շարժիլ: Իսկ շարժականին մէջ թէ իր առանցքը, եւ թէ անոլ մէկտեղ ինք վեր վար կընայ շարժիլ:

Ուշ որ հաստատուն ճախարակի մը վրայ շուան կամ դերձան անցուած ըլլայ, ու երկու զիկն ալ զօրութիւններ աղդելու ըլլան, ան ատեն միայն հաւասարակշուութիւն կընայ ըլլալ երբոր երկու զօրութիւններն ալ իրարու հաւասար են: Զօրութեանց զուգաչեռական ձեւոյն օրէնքովը աս հաւասարակշուութիւնը կընանք յառաջ բերել, Պատկ. 87ը՝ կ հաստատուն կէտի վրայ դարձող ճախարակ մը կը ներկայացընէ.


ասոր երկու կողմը ոչ ու յով ուղղութեամբ ազդող զօրութիւն-
պատ. 87.



ներ կախուած ըլլան. հիմն այնպէս մտա-
ծենք՝ որ աս երկու զօրութեանց ուղղու-
թիւնները երկըննալով իրար ո կոռուա-
նին վրայ կտրեն, որով մէկ կէտի մը
վրայ ազդող երկու զօրութիւններ կ'ու-
նենալը, որոնք ան ժամանակը հաւա-
սարակշութեան մէջ կը մնան՝ երբոք
իրենց արդիւնարարը հաւասարակշութ-
եան մէջ կը բռնուի, այսինքն արդիւն-
արարին զօրութիւնը ընդգիմակաց աղ-
դեցութեամբ մը բոլորովին կը ջնջուի:
Խակ արդ որովհետեւ երկու յօդիշներուն
զօրութիւնները իրարու հաւասար են-

թագրեցինք, անոր համար արդիւնարարը պէտք է որ յ լ մ' ան-
կիւնը կիսէ, որով միանգամայն կ միջակէտին վրայ կ'ինայ, որն
որ հաստատուն ըլլալուն՝ անոր զօրութեանը դէմ կենալով
կ'ոչընչացընէ, եւ ասանկով հաւասարակշութիւն ալ կ'ըլլայ:
Խակ թէ որ զօրութիւններէն մէկը մէծադոյն ենթագրելու ըլ-
լանք, արդիւնարարը միջակէտէն չանցնելով՝ հաւասարակշութ-
իւնն ալ չխպահուիր: Աս տեսակ ճախարակը կրնայ իրբեւ հա-
ւասարարազուկ լծակ մը մտածուիլ, որուն մէջը, ինչպէս գի-
տենք, բեռ մը միայն հաւասար զօրութեամբ կրնայ հաւասա-
րակշուի մնալ:

Դախարակին մէջ առանցքին վրայ եղած ձնշումը յօ-
դիշներուն արդիւնարարին հաւասար է, եւ թէ որ յօդիշները
զուգահեռական ազդելու ըլլան (Պատ. 88), ձնշումը անոնց
Պատ. 88. դռմարին հաւասար է (կ'ենթագրուի որ բռն
ճախարակին ծանրութիւնն ալ վրան կ'աւելցուի):



Հաստատուն ճախարակին մէջ զօրութեան խնայու-
թիւն առնենեւին չկայ. միայն մեր հանգստութեանը հա-
մար կ'օգնէ, որովհետեւ վար քաշելով բեռը վեր հա-
նելը մէզի աւելի դիւրին կու գայ, գարձեալ շփման ար-
գելքը կրնայ ասով քիշնալ: Հաստատուն ճախարակի
մեռաք կրնայ մարդ ննքը զնքը վեր հանել, որովհետեւ
մարդուս բազկացը զօրութիւնը իր մարմնոյն կշիռէն աւելի մեծ բեռ
կրնայ վեր վերցնել. եւ թէ որ շարժական ճախարակով մէկսեղ ըլ-
լալու ըլլայ, աւելի մեծ դիւրաթեամբ կը քաշուի:


Եարժական ճախարակին մէջն ալ միայն ան ատենը հա-
ւասարակշութիւն կրնայ ըլլալ՝ երբոք չուանին ճոմն եղած
երկու զօրութիւնները իրարու հաւասար ըլլան, որովհետեւ
միայն նոյն ատեն կրնայ իրենց արդիւնարարը միջակէտին կամ

կենդրոնին վրայ ջնջուիլ . բայց միայն թէ հսու շարժական ճախարակին միջակէտին հաստատուն ըլլալուն համար չիջնջուիր , հազար անոր համար որ՝ նոյն միջակէտին վրայ՝ արդիւնարարին ուղղութեամբ երրորդ ընդդիմակաց զօրութիւն մը կ'ազգէ , որն որ նոյն արդիւնարարին հաւասար ու ընդդիմակաց է . աս երրորդ զօրութիւնը հասարակօրէն (Պատ . 89) ճանկով մը կախուած ընեն է . եւ չուանին մէկ ճոմթը տեղ մը հաստատուած կ'ըլլայ :

Թէ որ չուանը զուգահեռական ըլլալու ըլլայ (Պատ . 90)՝ յայտնի է որ բեռը կը կիսի , ուստի եւ ամէն մէկ կողմը

Պատ . 89 .


Պատ . 90 .



բեռան կէսը կը կըէ , որով մէկ կողմանէ տրուելու զօրութեան խնայութիւն կ'ըլլայ :

Երբոր երկու կամ շատ ճախարակներ մէկ երկճիւղ կազմածի մը մէջ ըլլան , նոյն բաղադրութիւնը՝ Ճ-Է-Ռ-Ռ-Ն կ'ըսուի . թէ որ երկու ճախարան մէկը հաստատուն մէկալը շարժական՝ չուանով կամ առ ասանով մը այնպէս կախուած ըլլան՝ որ չուանը կամ առ ասանը փոփոխակի հաստատունէն շարժականին ու շարժականէն հաստատունին անցնի , ան ատենը Բ-Ա-Ջ-Հ-Ճ-Է-Ռ-Ռ-Ն-Յ Հ-Ժ-Հ-Ն-Ն (Mouillé) կը կազմուի : Պատ . 91ին ցուցցածը երեք հաստատուն ու երեք ալ շարժական ճախարակներով երկու ճախարանէ բաղկացած է . թ բեռը՝ որն որ շարժական ճախարանէն կախուած է՝ վեց չուանէ կը կրուի , եւ բոլոր բեռը վեց մաս կը բաժնուի , որով եւ ամէն մէկ չուանը բեռան միայն վեցերորդ մասը կը կըէ . զօրօրինակ թէ որ բեռը 60 օխա ըլլալու ըլլայ , ան ատենը ամէն մէկ չուանը 10 ական օխա կը կըէ : Ուստի հաւասարակշռութեան համար յ չուանին վրայ այնչափ բեռ պիտ՝ որ գնենք՝ որ իր դիմացի օ չուանին կրած բեռանը հաւասար ըլլայ . իսկ արդ անոր բեռը բոլոր բեռան ներորդ մասն է , այսինքն 10 օխա է , ուրեմն ինքն ալ տառը օխայի կը կարօտի . որ է բաել աս բաղմաճախարակով 60 օխա թ բեռը 10 օխա յ բեռով կը վերցուի կամ հաւասարակշռութեան մէջ կը մնայ :

Պատ. 91.




Ասկէ յայտնի է բազմանձախարակին օգուտը. բայց աս ալ պէտք չէ մոռնալ որ՝ սողոց է շուանը կամ ճախարակը շատնալով բեռը կը թեթեւնայ՝ բայց ճամբան ալ կ'երկընայ, երկայն ժամանակի հարկ կ'ըլսյ. բայց անանկով ալ ծանր բաներ շարժելու ու վերցնելու մէկի է. զործածութեան մէջ ճախարանը փոխանակ ուղղաձիգ շինելու, հորիզոնական դիրքով ալ կը շինեն, այսինքն ճախարակները քովէ քով ու մէկ առանցքի վրայ կը գնեն, բնչպէս նաև երու վրայ յաճախ կը տեսնենք:

139. Կէտ ծանրութեան: — Այնչեւ հիմա զօրութեանց հաւասարակշռութեանց եւ անոնց պայմաններուն վրայ խօսեցանք. հոս մասնաւորաբար ծանրութեան զօրութեան նկատմամբ կը խօսինք: Ինչ եւ ից ծանր մարմին մը՝ որչափ որ ալ մեծ կամ պղտիկ ըլլալու ըլլայ, միշտ կրնանք ծանրութեան ազդեցութեան տակն ինկող անհամար նիւթական կէտերէ կազմուած մտածել: Աս անհամար զօրութիւնները կրնանք մէկ զօրութեան մը կամ արդիւնարարի ամփոփել, որն որ որոշ կէտի մը վրայ ազդէ կամ հօն իր կռուանը դտնէ: Երդ աս արդիւնարարը՝ մարմնոյն հնդը կը կոչուի ու իր կռուանը՝ կէտ շանրութեան:

Որովհետեւ ծանրութիւնը այնչափ մէծ ծաւալ չունեցող մարմնոյն մասանցը վրայ զուգահեռական ու հաւասար կ'ազդէ, անոր համար ծանրութեան կէտը ուրիշ բան չէ՝ բայց եթե շանրութեան համար շանրութեան շարքի մը արդիւնարարին իւնաւ:

Պատ. 92.




Վ.մէն հաստատուն մարմնոց մէջ ալ կէտ ծանրութեան ըլլալը զուգահեռական ազդող զօրութեանց օրէնքէն յառաջ կռ գայ: Թէ որ այ (Պատ. 92) ուղիղ ու պինդ գիծը՝ մէջ աեղէն հաստատելով՝ երկու ծայրը հաւասար զօրութիւններ կախելու ըլլանք, հաւասարակիո կը կենայ, ինչ հօրիզոնական դիրք որ կ'ուզէ նէ ունենայ, ուստի այ գիծը առջեւի դին գալով ա՛յ դիրքի մէջ ալ հաւասարակշռ կը կենայ: Այն-

պէս երեւ ակայինք որ ու յ կէտերը երկու ծանրութիւն ու նեցող հիւլէներ ըլլան՝ որոնք ուղիղ, պինդ ու անկշիռ ար գծով կապուած ըլլան, յայտնի է որ ասոնք հաւասարակշիռ կը կենան՝ քանի որ գ կէտը յեցած ե, ար գիծը ինչ դիրք որ կ'ուզէ նէ ունենայ. հոս հիմա գ կէտը ուրիշ բան չէ, բայց եթէ երկու հիւլէն կազմուած մարմնոյ մը ծանրութեան կէտը. ուստի կը ընանք առանց հաւասարակշուութեան վնասելու՝ երկու հիւլէներուն ծանրութեան ազդեցութիւնը՝ գ կէտին վրայ ժողվուած մտած ել:

Այս եղանակաւ կընանք երեք կէտ կամ եռանկիւն (Պատ. 93) չորս կէտ կամ քառանկիւն եւ այլն, առնուլ ու անոնց

Պատ. 93.




մոմբը ազդող զօրութեանց արդինարարները եւ անոնց ալկուանները զանելով, ինչպէս յ ու զին դ արդիւնարարը կամ կէտը, եւ դ ու աին մ կէտը, ցուցընելոր բոլոր մարմնոյն հիւլէններուն վրայ ազդող ծանրութիւնները մէկ կէտ մ'ունին, զօրոնք կամ ան կէտին վրայ ազդող կամ բոլոր մարմնոյն վրայ ազդող մտած եր ենք՝ նցն է. ուստի բոլոր մարմնոյն հաւասարակշուութիւնն ըսեր ենք՝ նցն է:

Որպէս զի ծանրութիւն ունեցող մարմին մը հաւասարակշուութեան մէջ ըլլայ՝ մի միայն պայման մը կը պահանջուի, այսնք՝ իր ծանրութեան կէտը յեցած ըլլալու է: Ուստի թէ որ մարմնոյ մը ծանրութեան կէտը ըստ ինքեան հաստատուն կէտ մըն է նէ, մարմինը ինչ դիրքի մէջ որ մտնելու ըլլայ՝ միշտ հաւասարակշիռ կը կենայ, այսպէս է համազգի բոլորակի մը՝ հաստատուն առանցքի մը վրայ, որն որ բոլորակին ծանրութեան կէտէն է անցած:

Վարմին մը թէ որ այնպիսի կէտի մը վրայ յեցած ըլլայ՝ որն որ իր ծանրութեան կէտին վրայ չ'իյնար, ան ժամանակն ալ կընայ հաւասարակշուութիւն ըլլալ, բայց միայն երկու մասնաւոր զրից մէջ՝ մէջ մը՝ երբոր ծանրութեան կէտը ուղղաձիգ յենման կէտին վրայ է նէ, մէջ մ'ալ ուղղաձիգ յենման կէտին տակն է նէ. ասոր փորձը բալրակի մը վրայ ազէկ կը տեսնուի. ասիկա թէ որ կենդրոնէն դուրս առանցք մ'ունենալու ըլլայ՝ ծանրութեան կէտը ուղղաձիգ վեր կամ վար եղած ատեն անշարժ կը


կենայ, բայց մէկ կամ մէկալ կողմը ծռածին պէս՝ մէկէն կը դառնայ: Մեր պատերուն վրայ կախուած շատ առարկաները աս տեսակ հաւասարակշռութեան մէջ են:

Պատ. 94.



Ասածներնէս կրնանք դիւրաւ փորձով մարմնոյ մը ծանրութեան կէտը գտնել. երբոր մարմնուր գերձանով ա կէտէն (Պատ. 94) շիտակ կը կախուի, որով գերձանին ուղղութիւնը գ կէտէն դուրս կ'ելէ, յայտնի է որ ծանրութեան կէտը աս ուղղութեան վրան է, եւ եթէ նոյն մարմնուր ուրիշ ք կէտէ մը (Պատ. 95) կախելու ըլլանք, ծանրութեան կէտը գարձեալ գերձանին երկայնութեան հղին վրայ կը գտնուի, արդ ան կէտը՝ որն որ երկու գծերուն ալ ուղղութեան վրայ կայ նէ՝ երկու գծերուն մէկզմէկ կտրած տեղն է, ուրեմն ծանրութեան կէտն ալ ան է:

Պատ. 95.




Թէ որ մարմնուր համազգի ու շիտակ է՝ ըստած եղանակաւ ծանրութեան կէտը դիւրաւ կը գտնուի. իսկ թէ որ այնպէս չէ՝ դժուարութիւններ կան: Համազգի ու կարգաւոր ձեւ ունեցող մարմնոց ծանրութեան կէտը երկրաչափագէս ալ կրնանք գտնել, ինչպէս քառանկեան մը ծայրանիւններէն գծեր ձգելով՝ անոնց կտրած տեղը քառանկեան ծանրութեան կէտն է: Յայտնի է որ չհամազգի մարմնոյ մը մէջ՝ ծանրութեան կէտը խտագոյն մասին կողմը կ'ինայ. կան մարմններ ալ որ իրենց ծանրութեան կէտը իրենցմէ դուրս է, ինչպէս օգակներունը:

140. Օանազան հաւասարակշռութիւններ:

— Ասինք որ՝ մարմնոյ մը հաւասարակշռութեան համար մէկ հատիկ պայմանն ան է՝ որ իր ծանրութեան կէտը յեցած ըլլայ, աս պայմանը զանազան եղանակաւ կրնայ լցուիլ, բատ որում մարմնուր կամ հաստատուն կէտէ մը կախուած է եւ կամ կէտի մը վրայ հանգչած:

Պատ. 96.




Ամազգի բոլորակի մը վրայ (Պատ. 96) տակէ տակ երեք ծակ ըլլայ, եւ ս ծակը ծանրութեան կէտէն անցած ըլլայ, յայտնի է որ ս ծակէն անցնող առանցքի մը վրայ՝ բոլորակը ամէն զրից մէջ հաւասարակշռ է, որ է ըսել Անորոշեր հաւասարակշռութիւն մը կը տիրէ.

նոյն առանցքը և ծակէն անցուելու ըլլայ, ան ատենը հաւասարակշռութիւնը կոյսոն (stable) կ'ըլլայ, ինչու որ բոլորակը նոյն գիրքէն խոտորցընելու ըլլանք՝ միշտ առջի գիրքը կու դայ կ'առնու. և առանցքին վրայ բոլորակը աջ կամ ձախ դին շարժելու ըլլանք, ծանրութեան կէտը ող ազեղը կը կազմէ, աս աղեղին ճոմթը հասած ատեն՝ հոն իրեն յենարան մը չիկրնար գտնել, որովհետեւ ուղղաձիգ օին տակը չէ, ուստի իր վրայ ազդող ծանրութեան զօրութենէն յաղթուելով ետ կը դառնայ: Խոկ թէ որ առանցքը և ծակէն անցընելու ըլլանք, հաւասարակշռութիւն մը կ'ըլլայ, բայց լանդոն (labile) հաւասարակշռութիւն. ինչու որ ծանրութեան կէտը օին ուղղաձիգ ուղղութենէն քիչ մ'ալ խոտորելուն պէս, առջինին պէս նորէն առջի գիրքը չ'առնուր, հապա կէս շրջան մ'ընելով՝ կը դառնայ ուղղաձիգ օին տակը կու դայ կը կենայ:


Ես բոլոր լասածնիս այսպէս կրնանք համառօտել. Առանցքի մը վրայ կախուած մարմին մը՝ իր ծանրութեան կէտին՝ առանցքէն վար վեր ու առանցքին վրայ եղածին համաձայն՝ կրնայ կոյսոն, լանդոն ու լանդոնին ըլլալ:

թէ որ մարմին մը մեծ կամ պղտի խարիսխով գետնի վրայ կեցած է նէ, հաւասարակշռութեան համար պէտք է որ իր ծանրութեան կէտէն ձգուած ուղղաձիգ գիծը՝ իր խարիսխին մէջն հանգիսպի. ուստի անոր համար Պատ. 97ին մէջ եղած ծուռ գլանը պիտ' որ իյնայ, որովհետեւ իր ծանրութեան ուղղութիւնը խարիսխէն դուրս է. ուր որ Պատ. 98ին մէջինը հաստուն հաւասարակշիռ կը կենայ:

Պատ. 97.



Պատ. 98.




Գէտինք կեցած մարմնոց մէջն ալ, կախուածներուն պէս՝ թէ որ քիչ մը շարժելով իրենց ծանրութեան կէտը վար իջնալու ըլլայ նէ՝ անկայուն վիճակի մէջ են ըսկէ է. եւ այնշափ կայուն վիճակի մէջ կ'ըլլան որպան առ կամ ան դին շարժ ելով իրենց ծանրութեան կէտը վեր կ'ելէ նէ. այսպէս կ'ըլլայ մեծ խարիսխ ունեցաղ մարմնոց վրայ՝ նայնպէս իրենց ծանրութեան կէտը խարիսխն մօտ ունեցողներն աւելի կայուն կ'ըլլան: Այս համազգի մարմին մը գէտանի վրայ միշտ ամէն գիրքի մէջ մի եւ նոյն կայունութիւնն ունի, որովհետեւ իր ծանրութեան կէտը ոչ վեր կ'ելէ ոչ ալ վար կ'իջնայ, միշտ նոյն գիրքի մէջ կը մնայ:

Հաւասարակշռութեան համար միշտ բաւական է որ ծանրութեան կէտը խարսխան դուքս չինայ, անոր համար թիզայի ու Պողոնիայի ծուռ աշտարակները իրենցմէ չեն կրնար կործանիլ:

Ճարտարապետութեան մէջ աս ծանրութեան կէտը՝ մեծ մասագրութեան կէտ մըն է, նոյն իսկ մըր ամէննատելը, ելելը, քալելը, կրելը, վերցընելը եւ այլն, աս ծանրութեան կէտը կը յիշեցընեն. չենք կրնար բնականապէս աթժոռի մը վրայէն ոտք ելել՝ առանց առ չեւի դին ծուռ, որով մեր ծանրութեան կէտը առջեւ իննալով՝ հաւասարակշռութեան մէջ կը մեանք. բեռնակիրը մը իր բեռերուն տակ կը ծռի որոշէ զի իր ու բեռան ծանրութեան կէտը իր սովերուն մէջն իննալով՝ հաւասարակշռա մնայ՝ ետեւի դին չկործանի չինայ. պարտէ զայն մը մէկ ձեռքը ջուր կրելու ատեն մէկան ալ կ'երկնցընէ, գլուխու կը ծռէ, մարմինը հախառակ կողմը կը հակի: Լարափառզաց (Հանդառ) մը ձեռքի գաւազանը հարկաւորութեան համաձայն աս կամ ան կողմը ծռէլով, որով եւ ծանրութեան կէտը շուտով մը չուանին վրայ բերելով՝ ինք զնիք իննալէն կը պահէ, եւ իր չուանի վրայ խազալու վարժութիւնը՝ իր մարմեսոյն ծանրութեան կէտը չուանին վրայ բերելու վարժութեան հետ նոյն է:

141. Խշորդ: — Աս մասնաւոր եղանակաւ մը կշռորդին (Բերդաչ) վրայ կը խօսինք, որն որ ծանրութեան հաւասարակշռութեան վրայ հաստատուած մտադրութեան արժանի դործիք մըն է (Պատ. 99): Ասիկա ուրիշ բան չէ՝ բայց եթէ հաւասար. Պատ. 99.



սարարազուկ լծակ մը, որն որ գաւազանի մը վրայ յեցած կամ գաւազանէ մը կախուած վեր վար կ'ելք կ'իջնայ, եւ կրնայ զանազան ձեւեր առնուլ. բայց ամենէն ալ աս կը պահանջուի որ միշտ բեռ չունեցած ատեննին լծակը ճիշդ հօրիզոնական գիրք մ'ունենայ: Լծակը՝ իր երկու ճոշմերը կախուած նժարներ կ'ունենայ, որով բեռ կրելու կը ծառայեն. ասոնք ալ հաւասար

բեռ ունեցած ատենինին՝ լծակը հորիզոնական դիրք ունենալու եւ մէկ կողմը քիչ մ'աւելի բեռ եղածին պէս՝ անմիջապէս ան կողմը հակելու է:

Աշորդ մը անշափ աղէկ ու զգայունն է կ'ըսուի, որշափ որ թեթեւ բեռամի մը իր նժարը կը հակի կը ծոխ. բայց որ բովլետեւ գրեթէ անկարելի է այնպիսի կշռորդ մը շինել՝ որ ամէն պակսութենէ ազատ ըլլալով՝ ամենաթեթեւ բեռով մ'ալ տարրերութիւնը ցուցընէ, կամ թէ ըսենք վերջին աստիճանի զգայուն ըլլայ, անոր համար ան է ընտրելի կշռորդը՝ որն որ ուրիշներէն աւելի քիչ բեռով մը իր նժարներուն վրայ տարբերութիւն կը ցուցընէ, եւ աս բեռան կշիռքին ձեռքով ալ զգայնութեան չափը կը նշանակուի:

Աշորդ մը զգայուն ըլլալու համար ըսածներնէս զատ՝ պէտք է որ իր լծակը կարծրացած պողպատ ըլլայ՝ որ չծոխ, յենարանին շօշափումը քիչ ըլլայ, լծակին ծանրութեան կէտը որշափ որ կարելի է նէ իր վրայի յենարանին կէտին մօտ ըլլայ. դարձեալ կշռորդի մը զգայուն ըլլալը այնչափ կ'աւելնայ՝ որշափ որ լծակին բազուկները երկացն կ'ըլլան եւ նոյնպէս որշափ որ լծակը թեթեւ կ'ըլլայ. իսկ բոլոր կշռորդին մէջ ըլլալու չափակցութիւնը արգէն կ'ենթադրուի: Բայց ինչպէս ըսինք նէ՝ ամէնակատարեալ կշռորդ մը շինելն անկարելի է, մանաւանդ թէ շատ անգամ շատ զգայուն եղողները դիւրաւ ալ կ'աւրուին:

Բայց մարմնոյ մը ամենաճիշտ կշիռքն իմանալը անկարելի չէ, մանաւանդ թէ անճիշտ կշռորդով ալ կրնանք մարմնոյ մը ճիշտ կշիռն իմանալ, ինչպէս՝ կշռելի մարմնոը առնելու նժարին մէկուն մէջ զնելու է ու մէկալին մէջ աւազ կամ ուրիշնեւ իցէ նիւթէ հակաշիռ մը (Դէն+) զնելով՝ հաւասարակ կշռութեան բերելու է, աս ընելէն ետեւ կշռելի մարմնոը մէկդի առնելով՝ տեղը այնչափ կշիռ զնելու է որ մէկալին հետ հաւասարակշիռ դայ. հիմա նշյն կշիռը ըստ ամենայնի մարմնոյն կշիռն է:

142. Մարմնոց մասանցը հաւասարակ շռութիւնը: — Մարմնոց կուտակութեան ձեւը մեկնելու համար՝ հիւլէական զօրութիւններ ենթագրեցինք. աս զօրութիւնները՝ ծանրութեան զօրութիւնն հակառակ՝ մարմնոց ներքին հաւասարակ կշռութիւնը կը պատճառեն. ուստի քանի որ մարմնն մը իր վիճակը շիփուխեր՝ բանել է որ իր մէջն եղած զօրութիւնները հաւասարակ շռութեան մէջ են, հաստատուն մարմնոց նկատմամբ աս հաւասարակ շռութիւնը կայուն է, ինչու որ նշյն հաւասարակ շռութիւնը վերցընելու կամ թէ իր վիճակը փոխելու համար՝ քիչ շատ զօրութեան մը կը կարատինք:

Վարմնոց առաձգականութեան վիճակը անանկ վիճակ
մըն է որ՝ զօրութեամբ մը իրենց հիւլէները կրնան փոփոխու-
թիւն կրել, բայց իրենց առջի հաւասարակշութիւննին բո-
լորովին չեն կորսընցըներ, որովհետեւ զօրութիւնը իր աղդե-
ցութիւնը դադրեցուցածին պէս՝ իրենց առջի դիբքը կ'առնուն.
ասով կ'իմացուի որ առաձգական մարմինները կայուն հաւասա-
րակշութիւն ունին:

Ուրմնոց մասունքներուն կայականութեանը մէծութեան համեմատ և զանազան դրից մէջ կայուն ըլլալու կարողութեանը զամեմատ զանազան ալ եղանակաւորութիւն կամ վեճակ կ'ունենան . ինչպէս կարծր մարմինը կակուղէն՝ իր հիւլէներուն աւելի կայականութեամբը կը զանազանի . գարձեալ ծաւալական կամ տարածական մարմինը շատ դրից մէջ կայուն ըլլալով՝ դիւրաբեկէն կը զանազանի :


፩ ፻ ፭ ፻ ፻ ፻ ፻

አዲስ አበባ ቤትና ማዕከል የደንብ ደንብ የሰው የሚያሳይበት ይህንን

143. ♀ բակըութեան սահմանը, Ծորելիներուն յատ-
կութիւնը ու իրենց հաւասար ճնշման սկիզբը: — ♀ Հա-
նչակ (Hydrostatique) ծորելի կամ կայլակաւոր մարմնոց հա-
ւասարակշռութեանը պայմաններուն ու իրենց ճնշմանը վրայ
կը քաղի: Ծորելի մարմնոց հաւասարակշռութեան մէջ՝ երկու
զօրութիւն մէկանը կը դործեն, այսինքն ծանրութիւն ու
չիւլէական զօրութիւն, թէպէտ կրնանք ալ հեղուկները մէկն
կամ մէկայէն վերացընել ու այնպէս վրանին խօսիլ:

“Օսրելիներուն ամենէն գլխաւոր կամ էտական յատկութիւնը՝ իրենց մասսանցը դիւրաշարժութիւնն է, այսինքն՝ ամենէն պղտի զօրութեան ալ տեղի տալերնին. աս դիւրաշարժութեան վրայ են կայացած բոլոր ծորելի մարմնոց մէքենական երեւոյթները:

պատ. 100.



“Օսրելիներուն մասանցը դիւրաշարժութենէն աս սկիզբը յառաջ կուգայ. “Ծորելիները այնպիսի յատկութիւն մ’ունին” որ իրենց երեսին մէկ մասին վրայ եղած ամէն Ճշշումը ամէն կողմհաւասարաչափ կը սփառն ու կը տարածեն, : Այդ դ (Պատ. 100) մէջ տեղէն կտրուած աման մ’ը լլայ, որուն մէջի


առառուն խցանմ'ը լոյց, որն որ ջուրին երեսորկաստեալ ծանձէ, ու նվազն ալ ծանրութիւն չունենայ: Աս խցանը վրան ըեռ կամ ճնշամ մը չունեցած առեն, ծորելին ալ ճնշում չիկրեր, եւ թէ որ ամանը մէկ կողմանէ ծանձրու ալ ըլլամբը՝ ջուրը զորս չինարդեր, ինչպէս տակի մ'մասցը նոք իրեն առանց դէմ իններս ճնշում մը հարկաւորութիւն ը լազու կրնայ կենալ զորս չմզւի, ներս որ ջուցն դաւրս վագելուն պատճառ մը չկայ, բայց խցանին վայ ճնշում մը եղածին պէս, նեղակւ վրան 100 օխայի բեր մը զնելով, խցանը կ'ուզէ նեղանալ, իսկ ջուրը դէմ կը զնէ. որով ջուրը 100 օխա ըեռ կը կրէ, թէ որ մէկ կողմանէ մը վաղերս աեղ չունի: Եայտնի է որ ջուրին առջի կարգը ը բոլոր բերու կը բառնայ, բայց նոյնակա յայտնի է որ՝ ի՛ կարգը չըլաց նէ նոյն ց կարգը վար է ի իջնայ, ուրեմն ց կարգը այնպէս կը ճնշէ զի կարգը՝ նեղակւ նոր խցանէն կը ճնշուի, աս եղանական բայց անմիտակ կարգերը մէկօդմէկու վայ ճնշելով՝ ճնշումը մինչեւ յատակը կը հասնի, որն որ անսնի մը կը ճնշուի իրեն թէ բերու իր վայ անմիտակա գրուած ըլլար: Արովնեած բոլոր յատակը 100 օխա կը կրէ, ուրեմն յատակին կէսը 50 կը կրէ, իսկ հարիսքը բերորդ մասը 1 օխա կը կրէ:

Վայ բառձներնեւս կը հետեւի որ 1) ճնշումը վերեն վար հարդարական երեսներով անկարօսու կը սփառի, 2) ճնշումը առեն կէտի վայ ալ հաւատոր է, 3) երեսի մը վայ եղած ճնշումը ան երեսին առարծավենոր հետ համեմատական է:

Կայնը ըսելու է նույն ամսնին առեն կազմերուն նկատմանը: Անոր համոր թէ որ ամսնին մէկ կողման վրայ ծակ մը բացուերս ըլլայ՝ ճնշումն առցեցութիւնն՝ ջուրը զորս կը վազէ, ծակին մեծութիւնը վրայի 100 օխա ըեռ ունեցող խցանին երեսին հաւատոր ըլլարու ըլլայ, ծակին առջն 100 օխայի ճնշումն հարկաւորութիւն կայ զրին հասանքին դէմ զնելու համոր, նեղակւ ուաս: 100ին մէջ՝ վրայի ճնշույթ մասը առակի մ'մասցին հաւատոր ըլլայ, ջուրը անկէ ալ զուրս կը ցատկէ, որմէ կը հետեւի որ՝ նոյն իսկ ամսնին վրայի դին կամ թէ ըսենք խցանը՝ յատակին ու կողմերուն պէս կը ճնշուի: Աւստի ծորելիները ամեն ճնշում առեն կողմ կը սփառն:

Պատ. 101ը մէջ աեղէն վերեն վար կարուած՝ երկու կողմանի ջուր բեցուն ամսն մը կը ցաւցընէ, եւ ջոյցն վրայ չ ու Ա խցաններն են գրուած: արդ Հին երեսը՝ մէկալէն 10 անգամ

պատ. 101.




պղտիկ գնելու ըլլանք, իր վրայի կշիռը թէ որ 12 օխանց է նէ, ձնշումը այնպէս ամէն կողմ կը տարածուի՝ որ լին երեսին ամէն մէկ չին հաւասար եղող մասը 12 օխայով կը ձնշուի, որով հաւասարակշռութիւն ըլլալու համար լին վրայ 120 օխա մը գնելու հարկաւորութիւն կայ:

Առ բաածնիս անկշիռ կամ առանց ծանրութէ և ան ծորելիներու վրայ էր, բայց ծանրութէ և ան ազդեցութէ անը տակ ինկող ծորելիներն ալ ըստ ամենայնի նոյն են, ինչու որ ծանրութիւնն ալ ձնշումը մըն է:

Պարաշինական մասնալ: — Պարաշինական մասնալ (Presse hydraulique) ըստած մեքենան¹ ծորելոյն ձնշումը միակերպ հաւասարաչափ ափուելուն վրայ է հաստատուած: Ասիկա (Պատ. 102) երկու գլխաւոր մասունքներէ կազմուած է, մէկը ջրհան,

ոլատ. 102.



իսկ մէկալը ձնշաբան, որն որ ջուրին ձնշումը կ'առնու ու թինեւ աին մէջ դրուելու եւ ձնշուելու մարմնըն կը հաղորդէ: Ի լծակին ձեռօք ջ մասցը վեր կը վերնայ նէ՝ և պահարանին մէջ եղած ջուրը՝ ջրհանին մէջնին պէս՝ խողովակին մէջ կը սկսի վեր

1 Առ մերենային գիւտը Փատրալ ամենէն յառաջ շնորդ Լոնտանի մէջ զազգիացի հեղինակին կը տրուի, բայց 1796ին Պրաման եղաւ:

եղիք, եւ լծակը վար ննջածին պէս՝ ջուրը եւ շիրնալով երթալ օսու բարակ խողովակէն զ գործառ գլուխին մէջ կ'երթայ, ու անկէ յ զանին վրայ աղդ ելալ յ՛ տափառակալ մէկանդ վեր կը մերցընէ, որով յին ու մին մէջ տեղը գտնուած մարմինը կը ճնշուի: Այս մեքենային ձեռօք մանուկներով յառաջ չըներուած ճնշումը կրնայ յառաջ թերուիլ եւ հիմա շատ գործածական է:

Ց բարաջնական մեքենային աղդեցութիւնն առ է: Երբոր ջ միոցը զօրութեամբ մը ճնշուելու ըլլայ, ամանին կաղերուն ան մասերը՝ որոնք որ միոցին միջակառ թին հաւասար են նէ: Հաւասար ճնշում կը կրնեն, մեծ են նէ՝ մեծ ճնշում կը կրնեն: Հիմա կրնանք յ գլանին տակի երեսն ալ ամանին կողին մէկ մասը սեպել: ուստի որչափ որ ասոր միջակառ ըը ջին միջակառ թիւնը մեծ է նէ, այնչափ անդամ ալ ան զօրութիւնը՝ որով յ դլանը վեր կը մերցուի, մեծադցյն է ան զօրութիւնէն՝ որով միոցը կը ճնշուի: առ որ ջին միջակառ ըը յին 100 անդամ պղտիկ է նէ, ջ միոցը 1 զօրութիւնի ճնշուելու ատեն, յ դլանը 100 զօրութիւնի կը ճնշուի: ասանկալ մարդ մը, որն որ լծակի ժեռօք 400 օրա ճնշում մը դիւրու կրնայ յառաջ թերել, կրնայ 40,000 օրա ճնշմանի մին ու յին մէջ տեղը զրուած մորմինը ճնշել: Բայց ասոր միտ գնելու է որ մէր պատճառած զօրութիւնն մէկ մասն ալ խողովակներուն մէջ շիմանքը կը կորուի:

Վ ս մեքենային վրայ միշտ և առաջնովութիւնն գոնակ մ'ալ կը գտնեսի, որն որ մեքենան վեսակելու չափ ճնշում մ'եղած ատեն կը բացուի ու մեքենան անվետ կը մնայ:

144. Հարեւելներուն հաւասարակշռութիւնը: — Հարեւելի մաքրմն մը որուէս զի հաւասարակշռութիւնն մէջ ըլլայ՝ երկու թիւն թիւն կը պահանջուի, նախ՝ իրեն երեսը՝ ծանրութիւնն զօրութիւնն վրայ ուղիղ անկետամբ պիտ'որ կենայ. երկրորդ՝ ամեն մէկ հիւլէն վրայ աղդող ճնշման զօրութիւնները՝ իրարու. Հաւասար ու ընդդիմակաց պիտ'որ ըլլան:

Վ ոչի թիւն թիւն պայտէս կը ցուցուի. Շարեւելի մը չիկրնար պատ. 103ին ձեւն առնուլ, որովհետեւ՝ այնպէս կրնանք մասնել որ այ ջրոյ երեսին մէկ մասը ծուռ երեսով մը կորուած ըլլայ, ուստի եւ աս ծուռ երեսին վրայէն պէս առ է որ ջուրը վար սահի, եւ կամ այնուէս կրնանք մասնել որ նոյն ջրոյն երեսը շիտակ ծուռ երեսներէ կաղմուած ըլլայ, որոնց առէն մէկ հիւլէն վրայ աղդող ճանկութիւնն զօրութիւնը կրնանք երկու. յօդիններու բաժնեւէ, մէկը ծուռ երեսին վրայ ուղանիին ու մէկալլ անկէ զուգա-





հեռական, առջինը՝ երեսին ընդդիմութեամբ առանց արդեանց կը մնայ, իսկ զուգահեռականը իր զօրութեամբը ջրոյ հիւլէն վար կը սահեցընէ. պյատէս մասածելու և բողոք ծուռ մասերուն վրայ. ուստի ասանեկավ ջուրին երեսը մինչեւ որ ծանրութեան վրայ ուղղորդ չիդար նէ՝ հաւասարակշիռ չիկրնար մնալ:

Երկրորդ թէութեան պատճառը յսցանի է, ինչու որ ծորեցիները զիւրաշարժ ըլլապով, զօրութիւն մը ամէն կողմ կը տիտեն. ուստի ան թէութիւնը չեղածին պէս մեծադզն զօրութեան համեմատ կը սկսին վազել, շարժիլ եւ այլն:

Ծառվան ջուրը թէպէտ կոր երես ունի, բայց հաւասարակշռութեան մէջ է, ինչու որ ծանրութեան հետ ուղիղ անկիւն մը կը կազմէ. եւ որովհետեւ ծանրութեան ուղղութիւնը գէու ի կենդրոն է, ջուրին երեսը ան ուղղութեան վրայ ուղղորդ ըլլալու համար պէտք է որ կը ընդունայ: Բայց ինչպէս որ ծորելոյ մը վրայ երկու երեք զօրութիւն ազդելու ըլլայ ծորելոյն երեսը պէտք է որ ան զօրութեանց արդինարարին ետեւէն երթայ, ասանեկ ալ ծովու ջուրը իր կլորութիւնը չիկրնար պահել. բեւեռներու մօտ տափակ ձեւ մը կ'առնու, ինչու որ ծանրութեան զատ երկրիս դառնայէն պատճառած կենդրնախոյդ զօրութեան ալ կը հետեւի. երբեմն նաև լուսնոյ ազդեցութիւններ կամ զարտուցութիւններ կը առաննիք. աս երեւոյթներուն վրայ վերջն պիտո՞ր խօսինք:

145.՝ Օսորեցիներուն՝ ամսնին յատակին վրայ ըրած ճնշումը:
— Օսորեցին մարմին մը հաւասարակշիռ եղած ատեն՝ թէ ինք իրեն եւ թէ ուրիշ մարմնոց վրայ ճնշում մը կ'ընէ. նախ վերքն վար կամ վարէն վեր եղած ճնշումը, ետեւէն կողերուն վրայ եւ իրենց մէջ եղածը քննենք:

Վանի մը մէջ ծորելոյն վերէն վար յատակին վրայ ըրած ճնշումը՝ ամսնին ձեւէն ամենեւին կախում չունի. ինչպէս պատ. 104, 105, 106, 107ին մէջ առսածներնիւ, որոնք պատ. 104. պատ. 105. պատ. 106. պատ. 107.



Հաւասար յատակ ու հաւասար բարձրութիւն ունին, ջրով լեցուելու ըլլան՝ յատակներնուն վրայ մի եւ նոյն ճըն-

շումը կ'ընեն, թէպէտեւ ձեւով իրարմէ կը տարբերին: Ուստի աս սկզբանք կրնանք հաստատուն դնել: “Զ. բով լեցուն ամանի մը յատակին կրած ճնշումը՝ միշտ հաւասար է ան ջրոյ սեան կշռյն՝ որուն խարիսխը ամանին յատակին հաւասար է, եւ ուրուն բարձրութիւնը՝ յատակին ջուրին երեսէն ունեցած չեւ աւորութեան հաւասար է»:

Թէկ որ այնպէս գործիք մը յարմարցմնենք, որուն մէկ կողմը ջուր ու մէկայ կողմը սնգեկ լեցուի, որով երկու դիմաց դիմաց մէկզմէկ ճնշող սիւնը կազմուին, եւ ջրին սիւնը կրող մասը շարժական ըլլալով՝ կարևոսանք նոյնը փոխել եւ ուրիշ ձեւով մը իր տեղը անցընել, եւ այլն, կրնանք վերի դրամած սկզբան ստուգութիւնը փորձել:

Յատակի վրայ եղած ճնշումը որ կ'ըսենք նէ՝ պէտք չէ շփոթել ան ճնշման հետ՝ զորն որ ծորելով լեցուն ամանը իր տակը գտնուած մարմարոյն վրայ կ'ընէ. աս վերջինը միշտ ամանին ու մէջի ծորելոյն ամբողջ կշիռներուն հաւասար է: Հասարակորէն վերի ըսած երեւոյթնին ֆրակտական հրաշալիք կը կոչուի:


Յատակին երեսին մեծութիւնը j , ծորելոյն խորութիւնը կամ բարձրութիւնը ρ , իսկ ծորելոյն խորութիւնը $j \rho$ դնելու ըլլանք, յատակին վրայ եղած ճնշումը $= j \times \rho \times j \rho$ կ'ըլլայ:

146. Օրորելիներուն ամանին կողին վրայ եւ իրենց ներսի կողմը ըսած ճնշումը: — Ըմանի մը կողին մէկ մասին վրայ եղած ճնշումը հաւասար է ծորելոյց սեան մը՝ որն որ այնշափ բարձր է, որչափ որ կողին ան մասին ծանրութեան կէտը խորունկ է, եւ որուն հօրիգոնական խարիսխը՝ կողին նոյն մասին մեծութեան հաւասար է: Պատա. 108ին մէջ զ կէտք դդ հոգած. **108.** բիզոնական կարգին մէկ կէտն է, աս կարգին կրած ճնշումը մի եւ նոյն եղանակաւ նաեւ ամէն ուղղութեամբ ալ կը հազորդուի. ուստի եւ ուղիղ անկենամբ մը բոլոր կողին վրայ կ'ազդէ: Արդ մոտածենք որ կողին վրայ երես մ'ըլլայ՝ որուն ամենաբարձր ու ամենացած կէտերը անանկ մէկ զմէկու մօս ըլլան՝ որ երկուքին վրայի ճնշումն ալ մէկզմէկու գրեթէ հաւասար ըլլայ. ուստի յատակին վրայինին պէս հօս ալ ճնշումը $= j \times \rho \times j \rho$, յ երեսին մեծութիւնը կը ցուցընէ, յ խորութիւնը, յ ծորելոյն խորութիւնը: Զ. բով լեցուն 10 մէջը բարձրութեամբ կարասի մէջ՝ 1 մէջը խորութեամբ քառակուսի սանդիմէջը մը վրայ եղած ճնշումը՝ 100 կրամի հաւասար է, եթէ խորութիւնը 2 մէջը է նէ՝ 200 կրամի, իսկ եթէ 10 մէջը է նէ, որ է յատակին վրայի ճնշումը՝ մէկ քիլոկրամի հաւասար է:

Ըմանի մը կողին ամէն մէկ կէտին վրայ եղած ճնշումը կրնանք գծով մ'ալ նշանակել. (Պատա. 109) ամանին ո կէտին վրայ այնպիսի ուղղանկիւն զիծ մը ձգենք որուն մեծութիւնը նոյն կէտին խորութեան հա-



Պատ. 109.



շասար ըլլայ՝ այսինքն ասին. առ լս զիծը կրնայ մին վրայ եղած ձնշումը ներկայացրնել. ասիկառ ուրիշ շատ կէտերու համար ալ ընելով՝ ամենուն ծոթերն ալ որ դժին վրայ կ'իշնան. ասանկով եռանկիւն մը կը կազմնեի, որն որ ամանին պյ երեսին վերէն վար ըրած ամբողջ ձնշումը կը ցուցին:

‘Օսորելին չէ թէ միայն յատակին ու կողերուն վրայ ձնշում ունի, հապա նաեւ նոյն խոկ ծորելոյն մէջի ամէն մէկ կէտին վրայ: Բոլոր ջուրին մէջէն (Պատ. 108) զդ կարգն առնունք, որն որ ջուրին երեսէն զուգահեռական է, անտարակոյս ասկարգին ամէն մէկ հիւլէները վրայի ծորելին կը ձնշուին, ուստի ծորելոյն արդի դլանը կը կրեն, նոյն կարգը նոյնպէս հաւասար ձնշմամբ մը տակի ծորելին հակառակ ուղղութեամբ վեր կը ձնշուի, ապա թէ ոչ՝ նոյն կարգը հօն չնը կրնար կենալ, արդ ոյ մասն առնելու ըլլանք՝ վերէն պյօ սեան ճընշումը կը կրէ, նոյնպէս վարէն ալ հաւասար ձնշում մը. ուստի թէ որ ոլոյին տեղ հաստատուն դլան մը ջրոյն մէջ խոթելու ըլլանք, անոր խարիսխուր վարէն վեր ձնշում մը պիտօր կրէ: Ասկէ 145. յօդուածը կը հաստատուի, ինչու որ ան ջրին սիւնը վերցընելու ու տեղը հաստատուն մարմին մը դնելու ըլլանք՝ ամանը ուրիշ ձեւ մը կ'առնու, երկու կողմով աման մը կը ձեւանայ, որուն յատակին վրայ եղած ձնշումը առջնէն ամենեւին տարբերութիւն չունենար, որովհետեւ վերցուած սիւնը բնապէս եւ որչափ որ վար կը ձնշէր՝ նոյնպէս եւ նոյնչափ ալ վեր կը վերցուէր:



‘Օսորելոյն մէջ տեղն եղած ձնշումը փորձով կրնանք իմանալ. (Պատ. 110) առնունք երկու կողմը բաց ապակիէ խողովակ մը դ, եւ աշխատկ պնակի մը վրայ գերձան մը կապերով՝ դէրձանք խողովակին մէջն անցընենք ու վեր քաշելով խողովակին փորի կողմը դոցենք ու անանկով ջրով լցուն ամանի մը մէջ խոթենք (Պատ. 111). նոյն ատենը՝ ալ դէրձանք քաշելու հարկաւորութիւն չենք ունենար՝ տակի պնակը դ խողովակին բերնին վրայ բռնելու համար, որովհետեւ ջուրը տակէն կը ձնշէ. թէ որ սկսինք վերէն դ խողովակին մէջ ջուր լցըրնել նէ, ջուրը՝ ամսնին ջրոյն հետ հաւասարելու վրայ եղած ատեն, տախտակը կը սկսի իր ծանրութեամբ ջրոյն տակն երթալ, որովհետեւ վերի ու վարի ձնշում հաւասարելով՝ ինք իր ծանրութեամբ կը մնայ:



հաւեկ մը յատակը ծակածին պէս, ջուրը անչափ ճնշմամբ ու սաստկութեամբ ներս կու գայ, որչափ որ ծակը ջուրին երեսէն վար է. ուստի ջուրն արգելելու համար՝ ան խորութեան բարձրութեամբն ու ծակին մեծութեամբը ջուրի սեան մը հակառակ ճնշում հարկաւոր է:

147. Հաղորդակից ամանները: — Ծորելիները պյառիսի ամաններու մէջ՝ որոնք մէկզմէկու հետ կազուած հաղորդութիւն ունին, թէ որ մի եւ նոյն տեսակ են նէ՝ ան ժամանակ հաւասարակշութեան մէջ կ'ըլլան, երբոր երկու ամաններուն մէջն ալ իրենց երեսները մի եւնոյն բարձրութիւնը կ'ունենան: Զորօրինակ (Պատ. 112 ու 113) մեծ ամանին մէջ մ'ջոյ կարգը

Պատ. 112. Պատ. 113.




մէջ՝ մինչեւ յատակին եղած ջրոյն բարձրութեան համաձայն գէպ ի վեր ճնշում մը կը կրէ, մէյ մ'ալ ով սեան ճնշումը կը կրէ, ուրեմն որպէս զի նոյն կարգը մեծ ամանին մէջ հաւասարակշին:

մնայ՝ իր վրայ ով = ոյ բարձրութեամբ ջրոյ ճնշում մը կը պահանջէ, ինչու որ ճնշումը միշտ հաւասար է՝ երեսը բարձրութեան հետ բազմապատկուածին, եւ որովհետեւ մ'կարգը կամ երեսը նոյն է, ուրեմն նոյն ալ բարձրութիւն կը պահանջուի՝ որպէս զի երկու ճնշումն իրարու վրայ ազդելով իրար ջեցեն ու ջուրը հանդարտ հաւասարակշին մնայ: Աս տեսակ ամանները կրնանք պյառիս ալ մտածել որ՝ երկուքը մէկ աման մ'եղած ըլլայ, որուն մէջը ջուրը շիտակ կը կենայ, ինչպէս յայտնի է, եւ ետքէն ուրիշ մարմին մը մէջը խոթուած ըլլայ, որն որ ինչպէս ըսինք, ըստ ամենայնի պակսած ջուրին տեղը կը բռնէ, ու մէկ կողմն ալ տարբերութիւն յառաջ չիրերեր, հապա միայն ջրոյ խնայութիւն կ'ըլլայ:

148. Հաղորդակից ամանի մը մէջ՝ թէ որ ծորելին նոյնատեսակ չէ նէ, երեսները հաւասար բարձր չեն կենար. զորօրինակ՝ ամանի մը մէկ կողմը (Պատ. 114) ջուր ու մէկալ զին սնդիկ

Պատ. 114.



ըլլալու ըլլայ, ծորելիները մէկզմէկ և երեսին վրայ կը շօշափին. և երեսէն վարեղածը սնդիկն է, որն որ հաւասարակշին կը կենայ. հոս կը տեսնենք որ սնդիկը իր սէն վեր եղած սիւնակովը ջրոյն բարձր սեան գէմ կը դնէ, որովհետեւ իր տեսակարար կշիռը կամ խոռութիւնը ջուրինէն մեծ է. ուրեմն հեղուկներուն տեսակակար կշիռները իրենց սեանցը հետ խոտորնակ կը համեմատին. զորօրի-

նակ՝ թէ որ սնդկին տեսակարար կշխը 14 անգամ ջուրինէն մեծ է նէ, պէտք է որ ինք 14 անգամ ցած կենայ. նյոնպէս 8 մատ բարձր կենդրանացեալ ծծմբոյ թթուն, 14,8 մատ բարձր ջողվ հաւասարակշիռ կը կենայ:

148. Վըբիմէդեան սկիզբ: — Հատ անգամ կը տեսնենք որ ծանր մարմիններ՝ ծանրութեան հետեւելով վար իջնալու տեղ վեր կ'ելլեն. ինչպէս սունկի կամ փայտի կտոր մը ջրոյ մէջ տակը խովթուելու ալ ըլլան՝ դարձնալ մինչեւ վեր կ'ելլեն, նյոնպէս երկաթը սնդկին վրայ կ'ելլէ, եւ օդագարիկն ալ վեր երկինք կ'ելլէ. աս ամէն երեւոցինները սկզբան մը վաս հաստատուած են, որն որ գտնողին անուամբը Արքէ Հեքէն:

150. Սկիզբը՝ որն որ ամէն տեսակ հեղուկներուն ալ կը պատշաճի, ասանկ կրնանք բացատրել. “Հեղուկի մը մէջ մտած մարմին մը իր կշիռքէն այնչափ կը կորսընցընէ՝ որչափ որ իր մտած տեղէն ելած հեղուկը կը կշռէ նէն, կամ աւելի աղէկ, “երբոր մարմին մը հեղուկի մը մէջ մտնելու ըլլայ, հեղուկը անոր կշռցն մէկ մասը կը բառնայ կը կրէ, որն որ նոյն տեղէն ելած հեղուկին կշռցն հաւասար էն:

151. Սկզբան դիւրաւ կը համոզուինք, շիտակ սղցած մը ծորելոյ մը մէջ ուղղաձիգ խովթուած ըլլայ, ինչպէս Պատ. **115.** Պատ. **115.** կը ցուցընէ. ասիկա հաւասարակշռութեան մէջ ըլլալով՝ պէտք է որ իր ամէն կողմն եղած ճընշումները՝ մէկզմէկու գէմ ու հաւասար ըլլալովնին մէկզմէկ ջնջեն. բայց իր վերին երեսին վրայ ջրոյ սին մը կը ճնշէ, որն որ սղցածին հաւասար խարիսխն ու հին բարձրութիւնն ունի. իսկ անոր հակառակ՝ վարի կողմը աւելի մեծ ջրոյ սին մը վեր կը ճնշէ, որն որ նոյն խարիսխն ու հին բարձրութիւնն ունի. բայց հին ու հին տարբերութիւնը սղցածին բարձրութիւնն է, որմէ կը հետեւի որ սղցածին տակն եղած ճնշումը վրայինէն՝ ծորելոյ մը սեան կշռցն չափ մեծ է, որն որ սղցածին ծաւալին հաւասար է: Եւ որովհետեւ աս դէպի ի վեր եղած ճնշման առաւելութիւնը մարմնոյն ծանրութեան բատ ամենայնի հակառակ կ'ազդէ, անոր համար պէտք է որ մարմնոյն ծանրութիւնը իր բռնած տեղոյն ծորելոյն չափ պակսի:

152. Սունք թէ սղցածին խարիսխը 1 քառակուսի սանդիմէջը ըլլայ, իր բարձրութիւնը 10 սան. եւ վերի երեսը՝ 3 սանդ. ջրոյն երեսէն վար ըլլայ, նոյն ատենը սղցածին վերին երեսը՝


1 Վըբիմէդէս սիրակուացին Քրիստոն յոյն բնագէտներէն ու երկրաշափնետուէ յառաջ 267ին ծնած է եւ երեւելի թէն մէկն է:

1 քառ. սանդ. երեսով ու 3 սանդ. բարձրութեամբ ջրոյ սեան ձնշումը կը կրէ, որ է՝ 3 խոր. սանդ. ջուր, որն որ 3 կրամի ջրոյ հաւասար է. իսկ վարի երեսը՝ ջրոյ երեսէն 13 սանդ. վար է. ուստի եւ 1 քառ. սանդ. խարիսխով ու 13 սանդ. բարձրութեամբ ջրոյ սեան ձնշումը մը կրէ, որն որ 13 կրամի հաւասար է: 13 կրամէն երեքը հանելու ըլլանք, այսինքն՝ վրայի ջրոյ սեան ձնշումը, կը մնայ 10 կրամ՝ ան զօրութեան համար որով որ սղցածը վեր կը հրուի. բայց աս 10 կրամը՝ սղցածին ծաւալին չափ ջրոյն հաւասար է. ուստի թէ որ աս սղցածը մարմորէ ըլլալու ըլլայ, ջրէն դուրս 27 կրամ կը կըռէ, ջրոյ մէջ մասածին պէս 10 կրամ ձնշում դէմն ելլելով՝ իր կըռէն 10 կրամը կը կորսընցընէ ու 10 կրամ կը թեթեւնայ:

Վ.ս փորձը կրնանք երկու, երեք եւ այլն, վեր վար քովէ քով կապուած սղցածներու վրայ ալ ընել. յայտնի է որ անոնք ալ իրենց բռնած ծաւալին ջրոյն չափ կը թեթեւնան. նոյնպէս ուրիշ ինչ եւ իցէ մարմին՝ նոյն եղանակաւ կը թեթեւնայ, որովհետեւ նոյն մարմիններն ալ զանազան սղցածներէ կաղմուած կրնանք մտածել: Աս թեթեւնալը աս եղանակաւ ալ կրնանք մէկնել. մարմին մը ջրոյ մէջ չմոած՝ իր տեղը ջրոյ մաս մը բռնած է, եւ աս ջրոյ մասը ոչ վեր կ'ելլէ ոչ ալ վար կ'իջնայ, որ որ նոյն մասը ամբողջէն զատուածին պէս՝ իր ծանրութեամբը պէտք է որ վար իջնայ. ուրեմն ան ջրոյ մասին տեղ նոյն ծաւալով ու նոյն կըռով մարմին մը գալու ըլլայ՝ ան ալ ջրոյ մասին պէս՝ ոչ վեր կրնայ ելլել ոչ ալ վար իջնալ, որ է ըսել՝ իր կըռոյն դէմ գնող հաւասար զօրութիւն մը առջնին կ'ելլէ, եւ եթէ աւելի կըլու ունենալու ըլլայ՝ միայն նոյն աւելի կըռով կրնայ վար իջնալ սուզիլ: Ուստի ջրոյ մէջ ինչ եւ իցէ մարմին՝ բռնած ջրոյն ծաւալին կըռոյն չափ՝ պէտք է որ իր կըռէն կորսունցընէ:

Վ.ը իմ գեան սկզբան ճշմարտութիւնը կրնայ փորձով ալ ցուցուիլ: Հասարակ կըռորդի մը նժարէն (Պատ. 116) մէջը պարապ օ զլան մը կախելու է, որմէ գարձեալ ը ձշլ զլան մը կախելու է, որն որ ճիշգ վերինին պարապ տեղը մէջը մտնելով կարենայ լեցընել, մէկալ նժարին վրայ ալ այնչափ կըլու գնելու է որ հաւասարակըռութիւնը ըլլայ: Ասոնք ընելէն ետեւ ը զլանը ջրոյ մէջ մտածին պէս՝ իր կըռէն մաս մը կը կորսունցընէ եւ հաւասարակըռութիւնը կ'աւրուի, որն որ նորէն կը հաստատուի՝ թէ որ օ զլանին մէջ մինչեւ վեր ջուր լեցընելու ըլլանք՝ ասով կը ցուցուի որ ը ջրոյ մէջ մտնելով՝ այնչափ է իր կըռէն կորսունցուցեր՝ որչափ օր օ զլանը ջուր առած է նէ. բայց ինչպէս ըսմնք՝ օ զլանին մէջի ջուրը հաւասար է ան ջրոյն՝ զորն որ ը

պատ. 116.



զլանը ջրոյն մէջ մէկդի կ'ընէ։ Ասոնցմէ կը հետեւի ուրեմն՝ որ և զլանը իր կշռէն այնչափ կը կորսունցընէ՝ որչափ որ ջուր մէկդի կ'ընէ կամ որչափ ջրոյ տեղ կը բռնէ նէ։

Իմէ որ ջրոյ մէջ մտած կեցած մարմին մը կարող ըլլար ջուր դառնալ՝ հաւասարակշռութիւնը չէր փոխուեր. աս ջրամարմինը դարձեալ իր հաւասարակշռութիւնը չէր փոխներ՝ թէ որ ինչ եւ իցէ եղանակաւ իր ծանրութեան կէտին չորս դին դառնալու ըլլար. ուրեմն չորս կողման հեղուկին վարէն վերադշող զօրութիւնը այնպիսի զօրութիւն մըն է՝ որուն կռուանը մտածուած ջրամարմինըն ծանրութեան կէտին վրայ կ'իյնայ. աս կէտը կրնայ ԿԷՆԴՐԱՆ կամ ՄԻՀԱԿԵՐ ՃԱՎԱՆ (ծորելլոյ) կոչուիլ: Ճիմա թէ որ ան մտածուած ջրամարմինըն տեղ՝ դարձեալ հաստատուն նիւթ մը գնելու ըլլանք, ինչպէս սունկ կամ մարմոր կամ երկաթ եւ այլն, ան նիւթին չորս կողմի ջրէն կրած ճընշումը ըստ ամենայնի նոյն է, ինչ որ մտածուած ջրամարմինը կը կրէր. ուրեմն ջրոյ մէջ մտած մարմին մը երկու զօրութեանց տակ է ինկած, որոնց մեծութիւնն ու կռուանը հիմա կը ճանչնանք. առջի զօրութիւնը՝ ծանրութիւնն է, որուն կռուանը՝ մարմինըն ծանրութեան կէտն է. իսկ երկրորդ զօրութիւնը՝ որն որ վարէն վեր կ'ազդէ, հաւասար է՝ տեղէն ելած ջրոյն կը այցն, ու անոր կռուանն է՝ գուրս ելած ջրոյն ծանրութեան կէտը կամ ճնշման միջակէտը. կատարեալ ջրոյ մէջ եղած մարմին մը՝ կատարեալ համազգի ըլլալու ըլլայ, ան ատեն իր ծանրութեան կէտին կամ ճնշման միջակէտին վրայ կ'իյնայ:

թէ որ բոլորովին համազգի մարմին մը՝ իր ծաւալին չափ ջրոյն կը ողն հաւասար կը իր ունի նէ, ջրոյն մ.ջ ամէն դիրքով ալ հաւասարակշիռ կը կենաց. եւ ասիկա անտարբեր հաւասարակշութիւն կ'ըստի. բայց թէ որ համազգի չէ նէ, իր ծանրութեան կէտը՝ ջուրինին հետ վրայէ վրայ չցարով՝ ամէն դիրքի մ.ջ ալ հաւասարակշիռ չիկենար, եւ միշտ երկու զօրութիւնները կը ջանան որ մէկ ուղղութեան վրայ ըլլան, Մարմինը կայուն հաւասարակշութիւն կ'ունենայ, թէ որ իր ծանրութեան կէտը ջրինէն վար է նէ, իսկ թէ որ վեր է նէ՝ անկայուն հաւասարակշութիւն կ'ունենայ:

Չուկերը ծովու մ.ջ բոլոր իրենց կաղմաւածովը կայուն հաւասարակշութիւն մ'ունին: Ասոնք մասնաւոր գործարան մ'ունին, որն որ օդալից փամփուշտ մըն է. ասիկա ուղարծ ատեննին դնդերներով պղտիկցնելով՝ ջրոյն մ.ջ վար վեր կ'իջնան կ'ելլեն եւ միշտ կայուն վիճակի մ.ջ կը մնան. զորօրինակ կարդէսեան լողակ (Ludion) (Պատ. 117)

Պատ. 117.

բառածին մ.ջ կը տեսնենք. և ապակիէ գնդակը (որուն տեղ ուրիշ միջ էւ իցէ ձեւով մարմին կը րնայ ըլլալ) կէս մը օդով կէս մ'ալ ջրով լեցուած է, ու մէկ կողմանէ պղտիկ ծակ մը ունի. ասիկա ջրով լեցուած ու վրան ս փամփուշտով դացուած ամանին մ.ջ հաւասարակշիռ կը կենայ. բայց փամփուշտին վրայ կոխուածին պէս և լողակին մ.ջ ջուրը կ'աւելնայ ու օդին ծաւալը կը քիչնայ եւ լողակը ծանրանարով վար կ'իջնայ, իսկ փամփուշտին վրայի ճնշումը վերցածին պէս՝ թեթեւնարով նորէն վեր կ'ելլէ, եւ ճնշումը կրկնելով վեր վար կը խաղայ:

Մարդուս մարմինյն ծաւալը հաւասար ծաւալ ունեցող ջրէն թեթեւ է, մանաւանդ աղի ջրէն, անոր համար զիւրաւ կրնայ ջրոյ վրայ կենալ. բայց բանը զըւախ ջրէն վեր բռնեն է. ասիկա վարի անդամներէն աւելի ծանր ըլլարով միշտ ջուրին տակն երթալու կը նայի, որն որ անվարժ ութեան ու շփոթութեան հետ միանարով՝ ջուրին տակն երթալը իրաք կը կատարուի: Իսկ ասոր հակառակ չորբուանեաց զըւախը ետեւի մասն թեթեւ ըլլարով՝ ինդիրէն ջուրէն դուրս կը մնայ եւ անանկով բնականապէս կը լողան:

Թէ որ մարմինյ մը դուրս հանած ջուրին կը ուր է՝ իր կը են քիչ նէ, նոյն մարմինը կը ուղարկ. թէ որ հաւասար կը իր ունենալու ըլլայ, մարմինը դժու հջու է ըլլայ. իսկ թէ որ մարմինյն կը իր ջուրինէն քիչ է նէ, մարմինը դժու հյու է ըլլայ: Արան լողացող մարմին մը կայուն հաւասարակշութիւն ունենալու համար՝ մ.ջ ըլլացողին պէս հարկաւութիւն չունի որ իր ծանրութեան կէտը ջրինին հետ մ.կ ուղղութեան վրայ իյանալն զամ՝ իրենինը մ.կայէն վար ինայ, իրնայ վեր ալ ըլլարով կայունութիւն ունենալ, ննչպէս նաւերն իրենց ծանրութեան կէտը դուրս ելած ջրոյն ծանրութեան կէտէն վեր ալ ըլլարով՝ կայուն հաւասարակշութիւն ունին. կայունութեան համար բաւական է որ իրենց ծանրութեան կէտը ուրիշ մ.կ կէտէ վար ըլլայ, որն որ Անդրակենդրոն (Metacentrum) կը կոչուի. ասիկա նաւաշէններու մոտադրութեան կէտ մըն է: Բայց ընդ հանրապէս խօսելով՝ մարմին մը պյունափ կայուն կը լողայ, որչափ որ ջրին մ.ջի մասը լայնատարած է եւ որչափ որ իր ծանրութեան կէտը խօսունէլ է:




Ազգի մշտական օրէնքով դիւրաւ կը մեկնուի՝ թէ ինչու համար մարմին մը ջրոյ մէջ իջևցնելու համար՝ որչափ որ խորունկ իջևցնել կ'ուղենք նէ՝ այնչափ ալ մարմինը ծանրացնելու ենթ. որովհետեւ ջրին տակի մասերը աւելի ճշգում կրելով՝ աւելի ալ կշռու ունին, ուստի եւ իրենց տեղը եկող մարմինները աւելի կը թէթէ ցընեն, եւ վերջապէս մարմինը այնչափ կրնայ թէթէ նաև որ ալ վար չերթաց:

149. Տեսակաբարար կշիռները գտնել: — Աբրիմեղեան
սկիզբը ձեռութեանիս միջնորդ մըն է՝ որով կընանք թէ հաստա-
տուն եւ թէ չեղուկ մարմնոց տեսակաբարար կշիռը կամ խտու-
թիւնը գտնել: Հաստատուն մարմնոյ մը տեսակաբարար կշիռը
կամ խտութիւնը հաշուելու համար, պէտք ենք իր բացարձակ
կշիռն ու նոյնչափ ծաւալով ջրոյն կշիռը ճանչնալ: Առջինը
կշորդով կ'ըլլայ, իսկ երկրորդը մարմնոյն ծաւալը չափելով
կրնայ ըլլալ, որն որ երբեմն շատ գժուար կ'ըլլայ, աւ ելի աղէկու
դիւրին է մարմինը ջրոյ մէջ խոթելով լնել. բայց պէտք ենք
նախ հասարակ կշորդը՝ ջրով լուսաւուի կարձնեն, որն որ
դիւրութեամբ՝ նժարին մէկուն տեղ տակը ճանկով կարճ
նժար մը դնելով կ'ըլլայ եւ կամ դատ. 116ին ըն մէկդի հա-
նելով, ասիէ ետեւ չափելի մարմինը ճանկեն կախելով՝ անօր
բացարձակ կշիռ կ գտնելու է, հիմա նոյն մարմինը ջրոյ մէջ խո-
թուելուն պէս՝ կ կշռէն ու մաս մը պակսեցընել հարկ կ'ըլլայ.
աս ու կորուստով (ջրոյն տես, կշիռ 1 գնելով) ջրոյն ու նոյն
դատ. 118. մարմնոյն տեսակաբարար կշիռներուն տարբերութիւնը

 յայտնի է . ուստի լրց մէջ ստորև արմավա-
կարար կշեռը է $= \frac{1}{m}$, այսինքն՝ բացարձակ կշռոյն ու
կորուստին քանորդին հաւասար է :

150. Ակտունեան անօսրաչափ : — Տեսակ
արար կշիռները գտնելու համար կրնակք կշռողի
տեղ պարզ է և համար կամ լահար շնչը (A-
րեօմետր) գործածել, զորն որ դատ . 118ը կը ցու-
ցընէ . ար մէջը պարապ կամ սնամէջ պատկիե կամ
մետաղէ մարմին մըն է, որմէ և ծանրկեկ մարմինը
կախուած է, այն վրան բարակ թելի մը վրայ գ
պնակը կայ, որուն վրայ պղտի մարմիններ ու կշիռ-
ներ կը դրուին . աս գործիքը ջրոյ մէջ մոտածին պէս
ուղղորդ կը լողայ . բայց միշտ յառաջադդյն վրան
բեռ չգրուած՝ ու մարմինցն մէկ մասը ջրէն դուրս կը
մնայ, որպէս զի պնակին վրան ուրիշ՝ տեսակարար
կշիռը որոշելի նկամ մը ու ապրայ (ու-ու) դրուելու ըլլայ՝ որո-
շեալ ու կէտը հասնի, ուր որ հասարակօրէն գծով նշան մը կը
գտնուի . թէ որ վրան դրուածը հանք մըն է նէ, նոյնը ետ առ-



նելով տեղը կշիռ կը դրուի, այնչափ մինչեւ որ գործիքը դարձեալ մինչեւ ո զիծը վար իջնայ. ասով կրնանք մարմնոյն բացարձակ կշիռը գտնել, որն որ ըսե՞նք թէ յ միլիկրամ ըլլաց, Ետեւէն առ յ միլիկրամը ետ առնելով, հանքը ամին ու շին մէջ տեղը եղած ամանին մէջ կը դրուի, ու գարձեալ ջրոյ մէջ խռթելով՝ գործիքը մինչեւ ո զիծը կը բերուի, որն որ յայտնի է որ պնակին վրայ ուրիշ կշիռ մը բնչպէս մ միլիկրամ աւելցը նելով կը լաց. հիմն թէ մարմնոյն կշիռը եւ թէ նոյնչափ ծաւալով ջրին կշիռը գիտենք, որոնք են, յ ու մ, ուստի եւ փընտուած աեսակարար կշիռը = $\frac{1}{2}$: Զորօրինակ՝ կ'ուզենք ադամանդին աեսակարար կշիռը գտնել. պէտք ենք նոյնը պնակին վրայ դնել ու վրան անչափ ալ ապրայ գնել՝ մինչեւ որ գործիքը մինչեւ ո ջրոյ մէջ իջնայ. Ետքէն ադամանդը վերցընելով՝ եթէ տեսնելը որ պնակին վրայ իր տեղը 1.2 կրամ գնելու հարկաւորութիւն կայ, ըսել է որ իր բաց. կշիռը 1, 2 կրամ է. բայց թէ որ ջրոյ մէջ խոթելու ըլլանք՝ կը տեսնենք որ պնակին վրայ 0.34 կրամ ալ գնելու հարկաւորութիւն կայ՝ որպէս զի գործիքը մինչուկ և համեմ. ուստի նոյն մարմնոյն ծաւալին չափ չուրին կշիռը՝ 0.34 է. ուրեմն ադամանդին աեսակարար կշիռն է 1.2
 $\frac{1}{0.34} = 3.53 :$

Մարմնոց աեսակարար կշիռները գիտնալով՝ անոնց իրարմէ ունեցած տարրերութիւնը կ'իմանանք, գարձեալ մարմնոց աեսակարար կշիռը ու ծաւալը գիտնալով՝ անոնց կշիռը կրնանք իմանալ, եւ կամ կշիռը գիտնալով՝ ծաւալը կ'իմանանք: Մարմնոց աեսակարար կշիռը հաւասար է իրենց բացարձակ կշիռը ծաւալին վրայ բաժնուած. ինչպէս ջուրին տեսակարար կշիռը իրեւէ միութիւն կ'առնուի, անոր համար 1 = $\frac{1}{\Omega}$, որի կազմը 1/0.34 = 3.53, իսկ մարմնութիւնը կ'առնուի, անոր համար 1 = $\frac{1}{\Omega}$, որի կազմը 1 = $\frac{1}{\Omega} \cdot \frac{1}{3.53} = \frac{1}{3.53\Omega}$, որ է ըսել՝ մարմնոց կշիռը կը գտնուի թէ որ ծաւալն ին աեսակարար կշիռներնուն հետ բազմապատկենք. դարձեալ նոյն հաւասարութենէ յառաջ կու գայ $\frac{1}{\Omega} = \frac{1}{\frac{1}{3.53\Omega}}$, որ է ըսել՝ մարմնոց ծաւալը կը գտնուի թէ որ բաց. կշիռնին տես. կշիռներուն վրայ բաժնենք:

Ա երի դրուած գործիքով նաեւ ծորելի մարմիններուն աեսակարար կշիռները կրնանք գտնել: Որովհետեւ գործիքը ջրոյ մէջ միշտ անչափ կ'իջնայ՝ մինչեւ որ իր կշիռը պնակին վրայինին հետ մէկտեղ՝ դուրս մղուած ջրոյ մասին հաւասար ըլլաց, անոր համար կրնանք աս գործիքին ձեռօք՝ ծորելոց մը որոշուած ծաւալին կշիռը գտնել. բայց նախ հարկաւոր է որ

Նոյն խակ գործիքին կշիռը զիտցուի, որն որ ըսենք թէ կ ըւլայ. Նոյն գործիքը ջրոյ մէջ մասածին պէս՝ մինչեւ և գիծը գալու համար վրան բան մ'ալ աւելցընելու է, որն որ բոլ նշանակելու ըլլանք՝ դուրս մղուած ջրոյն կշիռը կ'ըլլայ կ + է: Հիմա նոյն գործիքը ուրիշ տեսակ ծորելոյ մը մէջ խոթուելու ըլլայ, յայտնի է որ բը կը փոխուի, անոր տեղ ուրիշ մը և կու դայ, որպէս զի գործիքը մի եւ նոյն ս զիծը համանի: Աս կը քէն անշափի մեծ կ'ըլլայ՝ որչափ որ երկրորդ ծորելին առ ջինէն (ջրէն) ծանր է, եւ այնչափ պղտիկ կ'ըլլայ՝ որչափ որ ջրէն թեթեւ է, ուստի դուրս մղուած ծորելոյն կշիռն է կ + է: Երկու ծորելիներուն մէջն ալ ծաւալները իրարու հաւասար են, ինչու որ գործիքը երկուքին մէջն ալ մինչեւ և կը համանի. ուրեմն ասկէ երկու ծորելիներուն ալ մի եւ նոյն ծաւալի մէջ ունեցած կշիռը կընանք դժոնել, որ է իրենց տեսակարար կշիռը. զարօրինակ ըսենք թէ՝ գործիքը **70** կրամ կշռէ. ան ատեն վրան 20 կրամ մ'ալ աւելցընելու ըլլայ՝ որպէս զի ջրոյ մէջ մինչեւ և համանի, գինոյ ոգւցյն մէջ՝ **1.37** կրամ աւելցընելու է՝ որպէս զի մինչեւ և համանի. ուրեմն ջուրին տեսակարար կշիռ իրեն միութիւն առնելով՝ գինոյ ոգւցյն տեսակարար կշիռը հաւասար է $\frac{70 + 1.37}{70 + 20} = 0.793:$

$$\text{արար կշնոր չաւասար է } \frac{70+1.37}{70+20} = 0.793.$$

Անօրաւախիլ այնչափ զգացուն կը ըլլայ որչափ որ պնտկը կը ողջ թե ըլլայ կամ գաւազներ ջոյց մէջ մտած մասին ծառային համեմատութեամբ բարակ է : Անօրաւախիլ տեսակարար կը լի մը զ անելը՝ ճշցութեան նկատմամբ կը որդուիլ գտնելուն շինամիր . բայց գործնական կենաց մէջ շատ կը նայ գործածութել՝ ծորելոյ մը խոտութիւնը շուտով իմանալու համար , որմէ ծորելոյն սրպիսութիւնն ալ կ'իմացուի , բայց նոյն տաենը գործիքը աւրիշ ձեւ մը կ'առնու ու Աստիճաններ Անօրաւախիլ կը կոչուի , որուն վրայ հիմա պիտի խօսինք :

151. Աստիճաննաւոր անօսրաշափ : — «Այլքոլննեան անօսրաշափով ծորելիներուն տեսակարար կշիռը՝ հաւասար ծաւալով ունեցած բացարձակ կշիռնին մէկզմէկու հետ համեմատելով կը գտնուի, բայց աստիճաննաւոր անօսրաշափը անսկզբան վրայ է հաստատուած՝ որ բացարձակ կշիռները հաւասար եղած ատեն՝ տեսակարար կշիռները ծաւալներուն հետխռարենակ կը համեմատին :

Աստիճանաւոր անօսրաչափը (Պատ. 119) հասարակօքէն առակիէ և գլանէ մը կազմուած է, որուն վարի գին լցոն է կամ գնդակի մը կը ձեւացընէ. իսկ ամենէն տակը սնդիկով լեցուն գնդակի մը ունի, որն որ անօսրաչափին ծորելոյ մէջ ուղղօրդ կենալուն կը ծառայէ: Գործիքը չըոյ մէջ լողալու ատեն՝ բաել է որ գուրս մղուած ջոյն կշիռ՝ գործիքին կը ոյն

Պատ. 119. Հաւասար է . նոյն գործիքը ուրիշ ծորելցոյ մէջ խովուածին պէս՝ ան ծորելցոյն խտութիւնը կամ ծանրութիւնը՝ ջրինէն մէծ կամ պղտիկ ըլլալուն համաձայն՝ ծորելցոյն մէջ քիչ կամ շատ կը մտնէ, եւ անկէ նոյն ծորելցոյն խտութիւնը կ'իմացուի: Անօսրաշափը 10 կրամ կշռելու ըլլայ, ջրոյ մէջ մտած ատեն 10 խորանարդ սանդիմեզքը չուր դուրս կը մղէ . գինւոյ ոգւոյն մէջ խովուելու ըլլայ, այնշափ ներս կը մտնէ, մինչեւ որ դուրս մղուած գինւոյ ոգւոյն կշռու 10 կրամի հասնի. բայց 10 կրամ գինւոյ ոգին 10 կրամ ջուրէն աւելի տեղ բռնելով կամ աւելի թեթև ըլլալով, գործիքը գինւոյն մէջ աւելի վար կ'իշնայ եւ այնշափ ծաւալ առջնէն աւելի վար կ'իշնայ՝ որչափ որ իր տեսակարար կշռու առջնէն քիչ է . ուստի ծաւալները տես . կշռոներուն հետ խոտորնակ կը համեմատին :

Ըստածներնէս յայտնի է որ անօսրաշափին վերի դաշնին վրայ յարմար աստիճաններ զրուելու ըլլան, ինչ եւ իցէ ծորելցոյ տեսակարար կշռալ թուով ալ կրնանք նշանակել: Բայց աս աստիճանները ամէն բնագէտ նոյն ըբաժնելով՝ զանազան տեսակ աստիճաննաւոր անօսրաշափիններ կ'ելլեն, եւ շատ անգամ զանալան ծորելի զանալան անօսրաշափ կ'ունենայ: Բայց ամենէն յարմար ու ամենէն պարզ աստիճաննաւոր անօսրաշափը կէլլիւսագինն է, որն որ հետեւեալ եղանակաւ շինուած է:

Դնենք թէ անօսրաշափիը ջրոյ մէջ մանելով՝ ջուրը բարակ զլանին կամ խողովակին մինչեւ և գիծը դայ. հիմա ան և գծէն վեր ու վար աստիճաններ կը բաժնուի, բայց այնպէս որ ամէն մէկուն մէջ եղած խողովակին ծաւալը՝ ջրոյ մէջ եղած ծաւալին հարիւրերորդ մասը կ'ըլլայ. զրորինակ՝ ջրոյ մէջ եղած ծաւալը 10 խոր. սանդիմեզքը է նէ, ան ատեն ամէն մէկ աստիճանին ծաւալը 0.1 խոր. սանդիմեզքը է: և կէտը 100 ով կը նշանակուի, անկէ վարինները՝ իրմէ պղտիկ, իսկ վերինները՝ իրմէ մեծ թիւերով կը նշանակուին: Աս եղանակաւ շինուած անօսրաշափ մը մասնաւոր անուամբ՝ ԾՈՎՈՎՈՎՈՎ (Volumètre) կը կոչուի:

Աս ծաւալաշափիը ծորելցոյ մը մէջ մինչեւ 80 աստիճանի վրայ դալու ըլլայ նէ, ըսել է որ նոյն ծորելցոյն 80 ծաւալամասը՝ 100 ծաւալամաս ջրոյ չափ կը կշռէ . ուրեմն իրենց տեսակարար կշռոյն համեմատութիւնը 100 առ 80 է, ուստի ան ծորելցոյն տեսակարար կշռոն է = $\frac{100}{80} = 1.25$: Ուրիշ ծորելի

մը ասենելով, անոր մէջ անօսրաչափը մինչեւ 116 աստիճանն իցնալու ըլլայ, ան ծորելոյն տեսակաբար կշիռ կ'ըլլայ
 $\frac{100}{116} = 0,862$:

Ալքոոի անօսորաշափի մը վրայ ան կէտերը զծուելու ու նշանակուելու ըլլան՝ ուր որ գործիքը կը հասնի՝ եթէ ալքոոյը հարիս րին 10, 20, 30, 40, եւ այլն զուտ ալքոոյ ունենալու ըլլայ. Եւ նշանակուած կէտերուն մէջի միջօցը 10 մաս բաժնու. ելու ըլլայ Ա-հ-է-է-է- հ-է- ո-ւ-է-է կ'ելլէ: Աս գործիքը ալքոոյին մէջ որ աստիճանի վրայ որ դալու ըլլայ. ըսել է որ հարիս րին անշափ զուտ ալքոոլ կայ, իսկ մասցածը չուր է. աս գործիքը մինակ ալքոոյի կը գործածուի: Ուրիշ շատ մեռակ աստիճանաւոր անօսորաշափներուն մէջէն պամենն ու Գարդիկինն ալ կը յիշենք. առջինին աստիճանները չըեն ծանր մարմաց համար՝ օէն կը սկսի ու դէպ ի վար յառաջ կ'երթայ, իսկ չըեն թէթէւ մարմաց համար, ջրին կէտը 0 չէ, հապա 10, ու անկէ կը սկսի վեր երթապ: Իսկ Գարդիկինը՝ առջինին աստիճանները միայն քիչ մը մեծցուցած է:

՞ Ծուրին տեսակաբար կշիռ միութիւն առնելով՝ մարմին-ներէն ոմանց տեսակաբար կշիռները կամ խտութիւնները հայ կը գնենք, որովհետեւ թէ ուսումնական եւ թէ գործնական կենաց մէջ շատ տեղ հարկադր կը լւան:

Հաստատուել մարտնչող տեսակարար կշիռները :

Բաղդին, (գրամ) կոփուած	22,100	Երկաթ կոածոյ	7,788
" հալած կամբեափուած	20,857	" թափծու	7,207
Ասկի, կոփուած	19,325	Ընադ	7,291
" թափուած	19,253	Ծարիբ	6,712
Երիտին	18,600	Թէլլուր	6,115
Աղջիքրամ	17,600	Քրում	5,900
Կապար	11,352	Սոստ	4,948
Բալլասին	11,300	Ծանրուսաթ	4,426
Արծաթ	10,474	Ուլէն	4,320
Գիտմանթ	9,822	Ագամանդ	3,520
Պղինձ, կռած	8,878	Կապար — ապակի, ֆրանչէս-	
" թափուած	7,788	ֆէրի	3,779
" թէլլցած	8,780	Կապար — ապակի գաղղիական	3,200
Կազմին	8,694	" " անդդիական	3,373
Մոլիսպաէն	8,611	Շէլէրու առակի	2,600
Արցը	8,395	Հայէլոյ ապակի	2,370
Զառիկ	8,308	Թարթամին (կանանց)	3,155
Նիրէլ	8,279	Մարմոր	2,837
Արքն	8,190	Զմրուխտ	2,775
Պողպաս	7,816	Վանակին	2,683
Գոռպար	7,812	Շենապակի, Աւրանիսայի	2,493

Ճեղապակի,	Գաղղիսցի	2,145	Եղենափայտ,	թարմ	0,896
"	Ճեղաց	2,384	"	լոր	0,555
Գաճ (բիւրեղացած)	2,311	Ջրագաղնւոյ կամ Լաստինուց (Alnus) փայտ,	թարմ	0,857
Ծծումբ		2,033	"	լոր	0,500
Փղուկը		1,917	Ցախի (Taxinus) փայտ,	թարմ	0,904
Ելապատրդ կամ Ջրակոչ		1,874	"	լոր	0,644
Անդրասիդ		1,800	Կոշտարիկ փայտ,	թարմ	0,945
Լուսակիր		1,770	"	լոր	0,769
Սաթ		1,078	Թուրիկ կամ Կաղզիկ փայտ .	թարմ	0,817
Նրենոս		1,226	"	"	0,439
Կաղնեկփայտ		1,170	Ընկուզենուց փայտ		0,677
Տօսախ		1,330	"	փայտ	0,598
Կաշենափայտ (Մահակոն)	1,060	Մայրիկ փայտ		0,561
Մամ		0,969	Կաղամախի փայտ		0,383
Նադրիսն		0,972	Կնձնիկ փայտ		0,800
Կալիսն		0,865	Խնձորի փայտ		0,733
Հացիկ (Acer) փայտ, թարմ		0,904	Սունկ		0,210
"	"	0,659	Սառոց		0,885
Բաղզափայտ (Fagus), թարմ		0,982	"		
"	"	0,590			

Ժորելի մերուն խոռոշինք:

Զտան ջուր	1,000	Գինի Մալակայի	1,022
Մեղիկ	13,598	" Մատէկրայի	1,038
Պլում	2,966	" Պորկաւախ	1,992
Ծծմրոյ թթվու (անդղիական)	1,848	" Ռէնսոսի	0,999
Բարակի թթվու	1,500	Եղ կաւաւախ	0,952
Աղի թթվու	1,192	" մեկոնի	0,929
Կամի	1,030	" Ֆիւնուցոյ ձեթ	0,915
Ծովու ջուր	1,026	" բեւեկոնի	0,872
Գինի պարույի	0,994	Աւրուլ	0,793
" Համբանիայի	0,998	Ծծմրոյ եթեր	0,715

152. Վաղականութիւն: — Հառաջագոյն ծորելի ու հաստատուն մարմնոց մէջ եղած յարման զօրութեան վրայ կէս մը խօսած ենք. հոս նշնը կը կատարելազօրծենք:

Վրդէն ըսած ենք որ՝ ամանի մէջ եղած ծորելոյն երեսը հորիզոնական է. բայց աս հորիզոնականութիւնը հօն միայն կը նայ ըլլալ ուր որ միայն ծանրութիւնը կ'ազդէ, իսկ հիւլէական ձգողութիւնն ազդածին պէս՝ հօն հորիզոնականութիւնը կը մնասի. ինչպէս՝ ամանի մը կողմերուն մօտ եղած ծորելին շիտակ երեսէն կը խօսուի: Բայց աս խօսուրումը աւելի մէծ կ'ըլլայ ու յայտնի կը տեսնուի՝ թէ որ ծորելոյն մէջ ապակիէ նեղ խողովակ մը խոթուելու ըլլայ. զորօրինակ ջրոյ մէջ խոթելու ըլլանք (Պատ. 120). խողովակը ջրէն թրջելուլ՝ խողովակին մէջի ջուրը Պատ. 120, Պատ. 121. Պուրսինէն վեր կը կենայ. անոր հակառակ մնդկի մէջ խոթելու ըլլանք (Պատ. 121), մնդկի որն որ խողովակը չիթրջեր՝ խողովակին մէջ աւելի վար կը մնայ: Ծորելիներուն ասանկ վեր վար կենալուն երեւոյթը Մ-ը շ-ն-ն-ն-ն-ն-ն-ն-ն (Capil-



larité) կ'ըսուի, որն որ չէ թէ միայն խողովակներու մէջ կը տեսնուի, հապա ամէն տեղ՝ ուր որ հաստատուն մարմին մը ծորելոյ մը քով կու գայ, նշնպէս ծորելի մը ծորելի քով, եւ ընդհանրապէս՝ երբոր կը ու լի նիւթոց փոքրագոյն մասերը իրաբու քով կու գան, իրաբ կը շօշափեն:

Փորձը կը սորվեցընէ որ՝ որչափ որ խողովակը ներդ ըլլալու ըլլայ՝ պյնչափ ալ դուրսի ու ներսի ծորելիին տարբերութիւնը մէծ կ'ըլլայ, եւ թէ որ խողովակ մը ուրիշէ մը կրկին է նէ՝ կրկին ալ տարբերութիւն կը տեսնուի. ուստի ընդհանրապէս ծորելիներուն երեսներուն տարբերութիւնները՝ խողովակներուն տրամադին հետ խոտորնակ կը համեմատին: Ծորելոյն բարձր կենալը խողովակին ներքին որպիսութենէն ամենեին կախում չունի, միայն թէ խողովակը թրջի. իսկ անոր հակառակ ծորելիին որպիսութենէն շատ կախում ունի: Անոր ալ միտ դնելու է որ՝ խողովակի մը մէջ ծորելին վեր ելելու ըլլայ՝ միշտ գոգաձեւ կ'ըլլայ, իսկ վար եղած ատեն՝ ուռուցիկ կամ կորնմարդ կ'ըլլայ, ինչպէս Պատ. 122, 123ը կը ցուցը-պատ. 122. Պատ. 123. նեն: Աս ձեւերը ծորելոյն վեր ելելուն ու վար իջնալուն հետ կապուած են. ինչու որ եթէ խողովակի մը ներսի դին եղած ելով անանկ ջրոյ մէջ խոթելու ըլլանք՝ ան ատեն չուրը կորնմարդ երես կ'ունենայ, պյնպէս ինչպէս որ հասարակ խողովակ մը սնդիկի մէջ խոթուած ըլլար, որմէ կը հետեւի որ երեսներուն տարբերութիւնը պյսինքն վեր կամ վար ըլլալը՝ ան ձեւերէն կախում ունի, ուստի երեսներուն ձեւին վրայ տարբերութիւն պատճառողը՝ բարձրութեան վրայ ալ տարբերութիւն կը պատճառէ:

Մազականութեան վրայ շատ երեւոյթներ հաստատուած են. ինչպէս պողուն թղթին վրայ ծորելոյն տարածուիլը, պատրոյիներուն ազդեցութիւնը, տնկոց թելերուն ազդեցութիւնը, որոնք ծառին արմատէն մինչեւ գագաթը ծորելի կը հանեն. մարդուս վրայ ալ մազականութիւնը շատ երեւոյթներ յառաջ կը բերէ: Մազականութիւնը նաև քովէ քով մօտեցած շիտակ տախտակներու վրայ կը տեսնուի: Երկու լողացող գնդակներ (Պատ. 124, 125) ջրոյ մէջ դրուելու ըլլան՝ թէ որ կը թրջին նէ՝ քովէ քով մօտեցնելով՝ մէկնին գոզաւոր ձեւ մը կը կազմուի, որն որ իր ծանրութեամբը վար իջնալով՝ գնդակ-

Պատ. 124.

Պատ. 125.



ները հաստատուել չըրպարուն, քովի քով կու դան կը միանան. անոր հակառակ չժրդաղ զնդակները մէկրմէկ կը վանեն:

Աս մազականութեան երեւոյժմները՝ յցունի է որ երկու մարտոց մէկրմէկու. մէջ ունեցած ձկոզականութենէն կամ յարումէն կը պատճառի. բայց մանզամայն ծորելոյն մէջ եղած կցումէն ալ կախում ունի. թէ որ յարումը աւելի է նէ. խողովակին երեսը ջրոյ կարգ մը իրեն կը քաշէ վեր կը վերցընէ. որն որ իրեն կցումնիւ ուրիշ ջրոյ կարգ մը իր ետեւէն կը բերէ. երկրորդ կարգը երրորդ մը իր հետո կը ձգէ. եւ այն, որով գողաւոր ձեւ մը կ'երէ. բայց գողաւոր ձեւ մ'ըլլարով որպէս զի դուրսի շխտակ երեսին հետ հաւասարակշռութեան մէջ ըլլայ՝ պէտք է որ վեր ալ երէ, որովհետեւ գողաւոր ձեւին մէջ տեղի մէկ հետէն դուրսի շխտակ երեսի վրայ եղաղ հիւրէի մը հետ համեմատելու ըլլանք՝ կը զանենք որ առջինը բովի հիւրէներէն աւելի քիչ վար կը բաշուի. ինչու որ իրմէ վեր զինքը վեր ձգող հիւրէներ ալ կան, զորով շխտակ երեսին վրայի հիւրէն չունի: Ասոր հակառակ՝ կցումը յարումն աւելի ըլլարով՝ կորնթարդ երես եղածին պէս, խողովակին մէջի մէկ հիւրէն քավերը աւելի վար ձգողները ըլլարով՝ պէտք է որ աւելի վար իշնայ՝ քան թէ զուրսի շխտակ երեսը:

153. «Օսրելիներուն կցումը: — «Օսրելիներուն կցման վրայ ալ արդէն կէս մը խօսած ենք. ասոնք որչափ որ ինքնակաց ձեւ մը չունենան նէ ալ, իրենց հիւրէները կցումն ըլլորովին զուրկ չեն, ինչպէս որ իրենց կաթիլներէն յայտնի է: Ինչպէս յարումն նշյնպէս կցումն զօրումիւնը չափելը արդէն սորված ենք:


Մեդիկին թղթի մը վրայ, նշյնպէս ջրին եղու կամ փոշելից երեսի մը վրայ կաթիլներ կազմելու երեւոյժմը՝ ծորելոյն մէջ եղած ձգողութեան ու վանողութեան կամ ջերմութեան ազդեցութենէն կը մէկնուի, ինչու որ ձգողութիւնը՝ ինչպէս նաեւ վանողութիւնը ամէն կողմը հաւասար ազգելով՝ հիւրէները կը որ ձեւ մը կ'առնուն: Ընդհանրապէս ջրոյն երեսին կողմը ըլլարը ձգողութիւնն աւելի քիչ է, անոր համար ալ շուտով կը յարին ու շուտով կը շոդիանան:

Գուրին կցումը անկէ ալ աւելի կը հաստատուի՝ որ երբեմն իրմէ անսակարարապէս ծանր մարմին մը կը վերցընէ. զորօրինակ՝ ասելով զգաւշութեամբ մը զրուելով ջրոյ վրայ կրնայ լողալ:

154. «Երաճնշում: — Վսիկա մազականութեան երեւոյժի տեսակ մըն է: Կիթի մը կենդրոնացած ջրոտ լուծուածին մէջ՝ գարձեալ ջուրը լեցընելու ըլլանք, ջուրը լուծուած մարմնոյն մասունքները ետեւէ ետեւ այնպէս մը իրեն կը քաշէ որ կատարեալ հաւասարապէս բաժանում մը կ'ըլլայ. իսկ թէ որ ջուրին ու լուծուածին մէջ տեղը ծակոտէն անջրպետ մ'ըլլալու ըլլայ, դարձեալ մէկզմ. կու հետ կը խառնուին, բայց յայտնի է որ երկուքն ալ մի եւ նշյն գիւրութեամբ անջրպետէն չեն անցնիր. ասով կ'ըլլայ որ մէկ կողման ծորելին աւելի կ'ըլլայ.

զորօրինակ՝ տակը փառմիուշտ մը կապուած խողովակի մէջ սրբնձի արջասապի լուծուած լեցընելու ըլլանք, ու փամիփուշտը ջոռվ լեցուն ամանի մը մէջ զնելու ըլլանք, կամաց կամաց ջուրը փամիփուշտէն անցնելով՝ լուծուածը խողովակէն վեր կ'ելլէ, իսկ մէկալ ամանին մէջի ջուրը վար կ'իջնայ. թէ որ յառաջադցյն խողովակին մէջ ջուր՝ իսկ ամանին մէջ պղնձի արջասապին լուծուածը ըլլար, բայտ ամենայնի հակառակը կը պատահէր. եւ միշտ ջուրին մէջն ալ քիչ մը արջասապի լուծուած կ'անցնի: Նոյն երեւոյթը կը տեսնենք՝ թէ որ փորձերնիս ջոռվ ու ալքոոլով ընելու ըլլանք :

«Օրելիներուն մէկզմէկու հետ ըրած աս փոփօխութեան՝ նէրածնութ (Endosmose) անունը կը տրուի. իսկ Արտածնութ (Exosmose) կ'ըսուի՝ երրոր առջնով ներս մանելը, իսկ ետքինով դուրս ելլելը նշանակել ուզուի: Ասիկա մասնաւոր գործիք մ'ալ ունի՝ որն որ միանգամայն խողովակին մէջինին ծաւամին չափն ալ կը ցուցընէ, ինչպէս ուատ. 126ը կը ներկայացը- պատ. 126.



նէ, ո խողովակը ծորելուցն որչափ բարձրա- նալը կը ցուցընէ. աս ո խողովակը ո մէծ շիշին բերնէն սնկով սիմուած կ'անցնի, եւ ուրիշ տակը յ փամիփուով դոցուած և ապա- կիէ ամանին բերնին մէջ սնկով մը կը հաս- տատուի, եւ աս շ ամանը մէծ ամանին մին- չեւ յատակը չիհասնիր: Փամիփուշտին տեղ կաւեղէն աման մ'ալ ըլլալու ըլլայ՝ դար- ձեալ նոյն երեւոյթը կը տեսնենք: Աս ե- րեւոյթը պինչափ կը անեւէ, մինչեւ որ ան- ջրապետին երկու կողմի ծորելիներն ալ նոյ- նատեսակ ըլլան: Երկու ծորելիներէն մէ- կուն ոյնչափ բարձրութեան մէջ կենալ կարենալը անկէ է որ՝ անջրապետին ծակ- տիքները ան աստիճանի պղտիկ են՝ որ ջրա- բաշխական ճնշման տակ չեն իյնար. ինչ- պէս որ փամիփուշտէ մը կամ կաւեղէն ա- նօմէ ճնշումով ջուր չենք կընար անցընել: Ծորելիներէն մէկուն կամ մէկալին վեր ելլելը միայն անջրապետէն կախում ունի, ինչպէս փամիփուշտէ անջրապետով մը՝ ալքոոլը աւելի վեր կ'ելլէ, իսկ գաւչուկէ անջրապետով՝ ջուրը աւելի վեր կ'ելլէ, որովհետեւ ալքոոլը ասկէ՝ աւելի դիւրութեամբ կ'անցնի: իսկ ծորելինե- րուն մէկզմէկու անցնիլը՝ յարումի ու քիմիական խնամութեան վրայ հաստատուած է:

‘Ե, երածնշումը կենդանական ու անկական գործարանաւուրութեանց մէջ մեծ խալ կը խաղայ, որովհետեւ ան զօրութեամբ է որ հիմերը ներս կը մանեն, դուրս կ'ելլեն, վեր կ'ելլեն, որով կը սնուցանեն ու կ'աճեցընեն :

155. ‘Օ որելիներուն ձնշականութիւնը : — ‘Օ որելի հեղուկներուն համար ընդհանրապէս կ'ըսուի որ անձնշական են, որն որ տարածական հեղուկներուն հետ համեմատելով՝ կրնայ ըսուիլ . բայց ձիշդ խօսելով մեծ ձնշման մը տակ՝ քիչ մը տեղի կու տան . բայց ձնշումն աղատածնուն պէս դարձեալ իրենց առջի վիճակը կը գառնան, որով առաձգական ըլլալնին ալ կ'իմացուի : Մէկ մթնոլորտի (Atmosphère) ձնշմամբ՝ սնդիկը զրեթէ իր միլիոններորդ մասին Յին չափ կը ձնշուի, իսկ ջուրը իր միլիոններորդ մասին ԿԾին չափ :

Գ Լ Ա Խ Խ Գ.

ՏԵՐԵՊԵՐԿԵ ՀԵՂՈՒԽԵՐՈՒԽ ԿԱՑԱԿԱՌՈՒԹԻՒՆՆԵՐ ԿԱՄ ՕՐԱԿՆՅԹՈՒԹԻՒՆ :

156. Մթնոլորտական օդ : — Խնդպէս որ ծորելի հեղուկներուն մէջ ջուրը իր յաճախութեամբը մեր մասպրութիւնը դրաւեց, ասանկ ալ տարածական կամ առաձգական հեղուկներուն կայականութեան կամ թէ օդակշութեան (Aérostatique) մէջ մեր մոտադրութիւնը աւելի օդը կը յափշտակէ :

(Կը հաստատուն կամ ծորելի մարմնոց պէս մեր զդայարանաց վրայ անրնդմիջական եղանակաւ չ'ազդեր, բայց այնչափ երեւոյթներ ունի՝ որ իր գյուղթիւնը ցուցընելու ամեննեւին հարկաւորութիւն չկայ . կայ երկիր մը, աեղ մը որ օդին ծնուցած մրտիկներուն, փաթորիկներուն փորձը առած չըլլայ . նցն օդը մեր երկիրը պատած ըլլալով, լեռներու ձորերու եւ գաշտերու վրայ ամպեր կը քալեցընէ, ամպերէն վեր երկինքին կապուտակ գոյն կու տայ, առանց օդոյ կապոյտ երկինքնիս սեւագոյն կամար մը կը դառնար, որուն վրայ կէսօրը զիշերուան պէս աստղներ կը տեսնէինք : Աս երկրիս ամէն դին տարածուած ու ամէն գագաթմներն անցնող օդոյ զանգուածին՝ Մթնոլորտ (Atmosphère) անունը կու տանք : Մեր Հիմալայային ամենաբարձր գագաթը հազիւ ծովուն երեսէն մղոն մը վեր կը բարձրանայ, ուր որ օդը ամենէն քիչը 6 մինչուկ 7 մղոն բարձր է :

Հատոնցուընէ, Արիստոտէլէն¹ ալ յառաջ՝ օդին ծանր ըլլալուն վրայ գէթ կասկած մ'ունէին . բայց 1640ին Կալիլէռսին ձեռքը ստուգուեցաւ ու ետևեւէն թորիշէլլիին գեղեցիկ փորձովը ալ հաստատուեցաւ : Թորիշէլլիին փորձն ընելու համար՝

¹ Քրիստոնէ յառաջ 384ին ծանած՝ երեւելի յոյն փելսոփայ մըն է :

(Պատ. 127.) առնունք երեսուն մատնաչափի բարձրութեամբ ու մէկ երկու գծաչափի լայնութեամբ ապակիէ մէկ կողմը գոյ պատ. 127. խողովակ մը, ու սնդիկով աղջկ մը լեցընելէն ետեւ մատով վրան գոցելով գարձըննէք սնդիկով լեցուն ամանի մը մէջ խովթենք. ան ատենը մէկէն սնդիկը վար կ'ինայ ու քանուութը մատնաչափի չափի բարձրութեան մէջ կու զայ կը կենայ: Աս փորձը ջրով ալ կրնանք ընել, բայց ջուրը տեսակարարապէս թեթեւ ըլլալով՝ ջրոյ սիւնը գրեթէ մինչեւ 32 ոտք բարձրութիւն կ'ունենայ. աս ջրին ու սնդկին բարձրութեան թիւերը՝ իրենց իրարու համեմատութեամբ ունեցած տեսակարար կշխներուն կամ խոռութեանց համեմատ կու դան:

Խնդիկի փորձին մէջ 28 մատնաչափի բարձրութեամբ կեցող սնդկին սիւնը՝ թէ որ փորձը զգուշութեամբ ու խողովակին մէջ առանց օդի փախցընելու ըրած ենք նէ, իր վրան առանց օդի դատարկ միջոց մ'ունի, որն որ թորիչէլլեան դատարկութիւն կը կոչուի. ուրիշն ըսել է որ դատարկ կամ պարապ միջոցի մէջ կամ օդ չեղած տեղ՝ սնդիկը 28 մատնաչափի վեր կ'ելլէ կոր. աս աղդեցութիւնը ուսկից կրնայ ըլլալ, բայց եթէ զրսի օդէն, որն որ տակի ամանին մէջի սնդկին երեսին վրայ կը ճնչէ. դարձեալ խողովակին ճողը կատրելու ըլլանք, մէկէն բոլոր սնդկի սիւնը վար կ'ինայ, որն որ ուրիշ բանէ չիկրնար պատճառիլ բայց եթէ օդին՝ սնդկի սեան վրայ ճնշելէն կամ ծանրութենէն:

Ուղղակի ալ կրնանք օդին ծանրութիւնն իմանալ. նախ օդով լեցուած զնդակ մը կը ունիք ու ետեւէն օդահանին ձեռքը մէջէն օդը պարպելով՝ գարձեալ կը ունիք որ ըլլանք՝ իր կշխան պակասած կը զտնենք: Թորիչէլլիին փորձին պատճառ եղած է կ'ըսեն հոր բացողներուն ջուրը ջունանին մէջ 32 ոտնաչափին վեր հանել ուղելը ու չկրնալը: Օդին ծանրութիւնը չցիցուած՝ ջուրին 32 ոտքէն աւելի վեր չելլելուն պատճառը՝ բնաբնաւ դրաբնաւ Հենաւ (Horror vacui) կը սեպուէր. բայց Դալիլէ ոսին ըսուծածը, իր աշկերտը թորիչէլլին լուծեց ու աս երկիւղին պատճառն իմացաւ ու յայտնեց:

157. Տարածական հեղուկներուն սփոռղականութիւնը: — (Օդին ծանր ըլլալն իմանալէն ետեւ՝ ընդհանրապէս տարածական կամ առածգական հեղուկներուն մէջ եղած հիւլէական զօրութիւնները քննենք: Աս զօրութիւնները տարածական հեղուկներուն մէջ՝ հաստատուն ու ծորելի մարմնոց մէջ աղդածնուն պէս չեն աղդեր. հաստատուններուն մէջ՝ մասունքը սերտիւ քովէ քով կը բռնեն. ծորելիններուն մէջ քիչ շատ կցում մը յառաջ կը բերեն. բայց առածգական հեղուկներուն

մէջ վանողականութիւն կամ սփռողականութիւն (Expansibitatem) մը կը ծնանին, որով մարմնոցն հիւլեները միշտ իրարմէ հեռանալու կը ճգնին, ու կրցածնուն չափ ալ կը հեռանան կը սփռնի. զորորինակ օդը՝ ամանի կամ փամինչ չափ մը մէջ փակուած առեն՝ շարունակ իր բանար կը ճնշէ: Խեղպէս յառաջադցն ալ բած ենք, հաստատուն մարմնոց մէջ ձգողութիւնը յաղթող է, ծորելիներուն մէջ ձգողութիւնը վանողութեան հաւասար է, իսկ առաջական հեղուկներուն մէջ վանողութիւնն է յաղթող:

Վ. առաջ. Հեղուկներուն մէջ տեսնուած վանողականութիւնը շատ անուններ ունի, ինչպէս Ռուածգականութիւն, Չրդառողութիւն, Չգառումն, Տարածականութիւն, Ափուումն, Ափուականութիւն, եւ այլն:

Օդին առ բառկութիւնը հետեւեալ փորձավ աղեկ կ'իմացուի: Օդահանի մը ընդունարանին առակ մէջը քիչ օդ առնեցող՝ այսինքն ճմբարկած ու բերանը գոց փամինչ շատ մը զնելով՝ օդը պարզեցաւ բամակ՝ կը առանենք որ փամինչ շար կը սկսի ուսիր, մինչեւ պատերը շափրոցց ընդունարանին մէջ նորեն օդ թուզ տալու բամակ՝ նորեն կը ճմբարացին, որպէս կ'իմացուի որ փամինչ շաբն մէջի քիչ մը օդը որչափ տարածուերաւ ճիգ ունի, բայց զբան մթնոլորտէն ճնշուելով իր վիճակին մէջ կը թուզ եւ զբան օդը քիցածին պէս՝ իր աղցէցութիւնը կը սկսի ցուցնել: Փամինչ տեղ խցանով շիշ մը զբաներու բայց՝ կրնաց խցանը դուրս ցարքել, եւ կամ առանկին որ կոսրիի: Ռուածգական առաջականութիւններ կը ճնշականութիւնը կը առաջականութեան հետ նոյն է, որչափ որ զիւրութեամբ ու շատ կը տարածուին՝ այնչափ դիմարա ու շատ կը ճնշանին. որուն փորձը կրնանք նաև ուղղակի ընել՝ մէկ կողմէն զոց պղնձէ խողովակի մը մէջ օդախիս զբան կամ միաց մը խօսելով. եւ շատ անգամ ան առարկանի կը ճնշանին որ տարածական վիճակէն նորելի վիճակի կ'անցնին, ինչպէս շատ կազմերուն համար Քիմիայի մէջ բած ենք:


Վ. առաջականութիւններ կամ սփռողականութիւնն յառաջ կու զայ՝ որ առ առանկ հեղուկները յեն կրնաց որոշ եղբ կամ երես մ'ունենալ: Մթնոլորտը քննելու բամակ՝ կը զանենք որ երկու զարութեանց արգիւնարարին ենտեւէն կ'երթաց, մէյ մը ծանրութեան մէյ մ'ալ վանողութեան կամ սփռուցութեան. ծանրութիւնը՝ զմթնոլորտը գէպ ի երկիր կը ճնշէ ու կը խոսցընէ, անոր հակառակ սփռուցութիւնը չուզեցը խանանալ ու միշտ գէմ կը զնէ: Բայց ծանրութիւնը օդին վերըն ծայրերուն անօրութեանը յազգելով՝ ալ թող չխար որ տարածուի, որով եւ մթնոլորտը վերջ կ'ունենաց:

158. Տարածական հեղուկներուն հաւասարակշռութիւնը: — Ծորելիներուն պէս՝ տարած. Հեղուկներուն ալ հիւլեները խիստ զիւրաշարժ ըլլալուն՝ իրենց հաւասարակշռութեան համար մէկ համարկ պայմանը՝ մի եւ նոյն հօրիզոնական կարգին մէջ առաջականութեան կամ ձգտողականութեան հաւասար մնան է: Օդին կայուն հաւասարակշռութեանը համար

կը պահանջուի որ՝ իր վարի կարգերը խտագցներն ըլլան։ եւ
իրք ալ ծովան վրայի ողը աւելի ծանր է քան թէ լերան վրայինը։

Վասածնիս փորձն ալ կը հաստատէ։ թէ որ ճնշարանի
կամ օդահանի մը բերնին վրայ՝ երկու կողմը բաց ապակիէ
կամ մետաղէ գլան մը զնելու ու հաստատելու ըլլանք եւ վրան
փամփուշտի կառուլ մը աղէկ մը գոցելու ըլլանք (Պատ. 128)՝

Պատ. 128. իսկզբան փամփուշտին երեսը շիտակ կը կենայ,
որովհետեւ երկու կողման ճնշումը հաւասար
է։ բայց թէ որ գլանին մէջ աւելի օդ խոժե-
լու ըլլանք՝ մէջի օդին առածդականութիւնը
կամ ձգտականութիւնը կ'աւելնայ ու փամ-
փուշտին երեսը վեր կ'երէ։ իսկ թէ որ մէջէն
օդ պարագելու ըլլանք, փամփուշտին երեսը կը
սկսի վար իջնալ, որովհետեւ վրայի օդին ա-
ռածդականութիւնը կ'աւելնայ ու աւելի կը
ճնշէ։ Վերջի փորձը հասարակ օդահանով



կ'ըլլայ ու փամփուշտը ան ասաիմանի կրնայ ճնշուիլ՝ որ մէկէն
որոտմանը մը պայմի, որով ներսի ու գուրսի օդը դարձեալ
հաւասարակշռութեան մէջ կը մանեն։ Արդիւնքը նցյն կ'ըլլայ՝
թէ որ փամփուշտին երեսը ուրիշ դիրք մը ունենալու ըլլայ։

Վասածակ փորձերով կ'իմացուի միանգամայն՝ որ հաւա-
սարակշռութեան մէջ սրչափ մմնոլորտին աակի օդը վերինէն
կը ճնշուի, եւ բնապէս աս ճնշումը ծորեիններուն ճնշման համե-
մատ է։ թէ ճնշումը բոլոր մմնոլորտին ճնշումն է, անկէ յայտ-
նի է, որովհետեւ բաց օդոյ մէջ ալ նցյն արդիւնքը կ'ունենանք,
մանաւանդ որ գոց աեցւոյ մը օդը անկարելի է որ թէք իրեն այնչափ
ճնշում ունենայ, եւ արդէն բնէ եւ իցէ փորձ ըրած աեղերնուուս
մէջ՝ օդը ներսն ալ գուրսն ալ հաւասար է, գուրսի օդը ներսինին
վրայ հաւասարապէս կը ճնշէ, ապա թէ ոչ հաւասարակշռու-
թիւնը կը կորսունցընէք, զորօրինակ՝ եթէ կարենայնք խոցի մը
օդը մէկ կողմանէ պարագել կամ անսարացըննել անսիջապէս գուրսի
օդը իր ահագին ծանրութեամբ ամենափոքր ծակէն ալ ներս կը
հոսէք կամ դէմ կեցող ակար առարկաները կը կոտրէք։

159. Ծանրաչափ: — Ձորիէլլիին խողովակը՝ չէ թէ
մրայն օդին ծանրութիւնն ու ճնշումը կը ցուցընէ, հապա նաև
ծանրութեան կամ օդին ճնշմանը մեծութիւնն ալ կը չափէ, անոր
համար այսպիսի խողովակ մը վրան ասաիմաններ ալ ունենալու
ըլլայ՝ Ծանրաչափ (Baromètre) անունը կ'առնու։

Խողովակին մէջի անդկին՝ գուրսի անդկին երեսէն վեր
ունեցած բարձրութիւնը՝ որն որ Ծանրաչափիւն բույրունէն կը
կոչուի, ամէն աեղ ու ամէն ժամանակ նցյն չէ։ բայց ծովու ա-

փունքը՝ վրայէ վրայ հաշուելով՝ 76 սանդիմէդր է, որն որ գրեթէ 28 Փարիզի մատ կ'ընէ. աս բարձրութեամբ ու 1 քառակուսի սանդիմէդր խարիսխով սնդկի սիւն մը՝ 76 խոր. սանդ. սնդկի ծանրութիւն ունի, եւ որովհետեւ 1 խոր. սանդ. սնդկիը 13,59 կրամ կը կըռէ, ուրեմն աս սեան Ճնշումն է՝ $76 \times 13,59$ կրամ = 1,033 քիլոկրամ. եւ ծովուն բարձրութեամբ եղած տեղեր՝ միջնորդատկան օդին սիւնը 1,033 քիլոկրամ կշռով կը ճնշէ. մէկ քառակուսի մատին վրայ գրեթէ 15 $\frac{2}{5}$ լիտր կը ճնշէ. 144 քառ. մատին կամ 1 քառ. ոտքին վրայ 2217 $\frac{3}{5}$ լիտր. մարդուս մարմնիցն վրայ՝ որն որ գրեթէ 15 քառ. ոտք երես ունի՝ 33,200 լիտրէն աւելի. բայց մարդուս աս ծանրութեան տակ գիմանալը զարմանալի բան մը չէ, որովհետեւ նշյն Ճնշումը ամէն դիաց է, գուրսէն ներսէն, վարէն վերէն եւ այլն: Խակ բոլոր երկրիս վրայ ըրած Ճնշումը՝ գրեթէ 100,000 երկիլոն լիտր է: Որոշ երեսի մը վրայ մէկ կամ երկու կամ երեք եւայլն միջնորդատի Ճնշում ըսելով՝ ինչ նշանակուիլը ըսածներնէս կ'իմացուի:

“Օանիրաշափիը՝ գործածութեան մէջ զանազան ձեւեր կ'առնու. բայց ամէն ձեւերու տակ ալ՝ թէ որ ճիշդ օդին ճընշումը չափուիլ կ'ուզուի նէ, զանազան պայմաններ պէտք են հաստատուիլ: Նախ պէտք է՝ սնդկի սեան բարձրութիւնը ճիշդ չափել, որն որ միայն ան ատեն կրնայ ըլլալ՝ երբոր խողովակը կատարեալ ուղղաձիգ դիբը մը կ'ունենայ. ասոր աստիճանները կրնան նշյն խակ խողովակին վրայ եւ կամ խողովակին կոթընած տախտակին վրայ նշանակուիլ: Դարձեալ սնդկէն վեր մնացած միջոցին մէջ ամենեւին օդ պիտօր չմնայ, որն որ ան ատենը կ'ըլլայ՝ երբոր սնդկիկը խողովակին մէջ եփուելու ըլլայ, որով թէ օդը եւ թէ ուրիշ խոնաւութիւնները դուրս կ'ելլին. բայց աս գործողութեան ճարպկութիւն կը պահանջուի: Խողովակին մէջ օդ մնացած ըլլալը կրնայ իմացուիլ՝ երբոր խողովակը գրւխիվայր գարձնելով՝ սնդիկը մինչեւ ճոմը բոլոր չիւեցըներ. օդ մնալէն յառաջ եկած սիսալը այնչափ քիչ կ'ըլլայ՝ որչափ որ դատարկ տեղւյն ծաւալը մեծ է: Ակերչապէն սնդկիկը զուտ ու մաքուր ըլլալու է, եւ խողովակին տրամագիծն ալ արտաքց կարգի նեղ ըլլալու չէ, որպէս զի չըլլայ թէ յարման պատճառաւ սնդկին սեան վրայ զգալի տարբերութիւն յառաջ գայ. հասարակորէն 1 գծաշափ տրամագիծով խողովակները կը գործածուին:

Պատկեր 129ը ։ Հանդիպութիւն ձեւն է, ինչպէս որ կը տեսնուի՝ ասիկա կը կազմուի ապակիէ խողովակէ մը՝ որուն ճոմը ծռած ու գնդակերպ վրան բաց աման մը ձեւացուցած է.

Պատ. 129. աս խողովակը տախտակի մը վրայ հաստատուած է, որուն վրայ նաեւ մետաղէ կամ ուրիշ նիւթէ մը շինուած աստիճաններուն տախտակը կը դրուի. աս տախտակին վրայ շատ անգամ բոլոր աստիճաններն ալ չեն դրուիր, հապա միայն վերինները, մանաւանդ երբոր հասարակ գործածութեան համար է. զորօրինակ 28 մատնաշափէն՝ որն որ սնդկին սովորական բարձրութիւնն է, երկու երեք մատնաշափ վեր ու նշյնչափ ալ վար եղող աստիճանները կը նշանակուին, որովհետեւ տարբերութիւնը սովորաբար 27 ու 29 մատնաշափներուն մէջ տեղերը կ'ըլլայ: Մնդկին բարձրութիւնը շատ անգամ աղեկ գիրգով չնայելով սխալ կը տեսնուի, անոր համար հասարակօրէն աստիճաններուն քով ցուցիչ մ'ալ կ'ըլլայ: Բայց ինչպէս որ գիտենք ջերմութիւնը աս տեսակ բարակ գործիքներուն վրայ մեծ աղդեցութիւն կ'ընէ, ամէն մէկ մասին վրայ ալ զանազան եղանակաւ փոփոխութիւններ յառաջ կը բերէ, անոր համար ճիշդ փորձերու մէջ աչքէ պէտք չէ հեռացընել ու միշտ ջերմաշափին բարձրութիւնը որոշ բարեխառնութեան վերածելու է. եւ շատ ծանրաշափներուն վրայ պղտի ջերմաշափ մ'ալ կը գտնուի: Անոր ալ նայելու է որ գնդակերպ ամանին մէջի սնդկին երեսը միշտ աստիճաններուն Օին վրայ կ'յնայ, ապա թէ ոչ՝ ճիշդ հաշիւներու մէջ սխալ կը մտնէ. անոր համար ճիշդ ու ուսումնական հաշիւներու մէջ կամ ան տարբերութիւնը հաշիւներուն վրայ կը զարնուի եւ կամ ծանրաշափներուն սնդկի ամանին տակը շարժական կ'ըլլայ, ինչպէս կաշիէ քսակ մը ձեւացընելով, որ տակէն պտուտակով մը ուղուած ատենը սնդկին երեսը կը բարձրացուի ու կ'իջեցուի: Աս եղանակաւ շինուած ծանրաշափ մը հնարողին անուամբ ֆորդէնեան ծանրաշափ կ'ըսուի:

Հայտնի է որ ծամբորդութեան մէջ գործածելու համար այնպիսի ծանրաշափներ պիտ'որ ըլլան որ՝ թէ ճիշդ ցուցընեն եւ թէ գիւրութեամբ ասդին անդին դրուին վերցուին՝ առանց աւրուելու: Աս տեսակ ծամբորդութեան ծանրաշափներ՝ Սիփոնեան ծանրաշափ կ'ըսուին. Պատ. 130ը ԿԵՐիւսագինը կը ներկայացընէ. ասիկա պղտի սրունքին վրայ բարակ ծակ մը ունի, ուսկից օդը կընայ մտնել ու ճնշել, բայց սնդիկը շիկրնար



պատ. 130. գուրս ելլել, ուստի առանց մնդկին թափելուն ամէն դիբքի մէջ կրնայ կենալ: Աս տեսակ ծանրացափին բու մէջ՝ վարի սրունքին մէջի սնդիկը օդին ճնշմանը համաձայն վեր վար կ'ելլէ կ'իջնայ, հաստառուն դիբք մը չունի, անոր համար աստիճաններուն 0 կէտը փոփոխական է. աս կէտը միշտ պղտի սրունքին սնդկին երեսին վրայ բերելու համար՝ կամ աստիճանները եւ կամ բուն խոզովակը պտուտակով մը վեր վար շարժական կ'ըլլայ:



Ծանրաւաշափին ձեռքքը կը տեսնենք որ օդին ճնշականութիւնը շատ բաներէ կախում ունի. բարեխառնութիւնը, հովերը, օդին մէջի շագաղյն շատնալը՝ քիչնալը, եւ այլն, օդին ճնշաւմը կը փոխեն ու ծանրաւափը վեր գոր կը հանեն ու կ'իջեցնեն. անոր համար ծանրաւափը մի եւ նոյն տեղն ալ մերժինակ հաստատուն վիճակ մը չունի, որ չ'անցնիր որ քան տարրերութիւն շտեսնուի. բայց աս տարրերութիւնը երկու տեսակ է, մէջ մը շրջանաւ որ մէջ մ'ալ պատահական. առջի տեսակը մասնաւ որ ժամանակներու համար որոշուած է ու որոշ ալ մեծութիւն ունի. իսկ երկրորդը ոչ որոշ ժամանակ՝ ոչ ալ որոշ մեծութիւն մ'ունի:

Օանդրաշափը իրեն փոփոխելով մեզի օգերուն գեցութեան կամ աղեկութեան գուշակ կը լսայ. թէպէտ և անդրէպ կանոնի մը տակ բնկած շրպարով՝ ուսումնական աշխարհքին առջեւը աս կողմանէ պյուսափ մեծ համարում չունի. բայց ընդհանրապէս ծանրաւասափին վար իշխալը օգին պղտութիւնը կը ցուցընէ. իսկ վեր ելլեւը անոր յստակութիւնը :

160. **Մարիողեան օրէնք :** — Կիտենք որ որչափ որ առածգական հեղուկ մը ճնշուելու ըլլայ՝ իր սփոռողականութիւնը կամ ձգտումը կ'աւելնայ, բայց իր ծաւալը կը պղտիկնայ. ասպղտիկնալուն չափը Մ-ը բ-բ-ն էրեն+ ըստուածը մեղի կը սորվեցընէ. այսինքն՝ “Առածգական հեղուկներուն ծաւալները” իրենց վրայ եղած ճնշմանց հետ խոտորնակ կը համեմատին,, եւ կամ “Առածգական հեղուկներուն խտութիւնները իրենց վրայ եղած ճնշմանց հետ ուղեղ կը համեմատին,,:

Աս հիմնական օրէնքը փորձով ցուցընելու համար՝ առնունք գլանաձեւ կոր խողովակ մը, օրուն կարճ կողմը կամ սրունքը դոց ըլլայ, իսկ երկայնը՝ բաց (Պատ. 131). իսկզբան բաց կողմանէ քիչ մը սնդիկ լեցընենք, բացց խողովակը քիչ մը ծանելով՝ կարճ սրունքէն քիչ մը օդ դուրս հանենք՝ եւ այնպէս ընենք որ սնդիկը երկու սրունքներուն մէջն ալ հաւասար երես ունենայ, որ է այ. օրով կ'իմացուի որ կարճն մէջի օդը ըստ ամենայնի մընոլորտին ճնշման հաւասար ճնշում կը կրէ. հիմա թէ որ աւելի սնդիկ մեղուելու ուստի, կարճն մէջի օդին

¹ Մարիոն՝ գաղղիայի երեւելի բնագէտ մընէ Պատրկղյն ծնած՝ 1684ին մեռած։


ՃՆՀՈՒՄԸ կ'աւելնայ ու միանգամցն պղտիկ միջոցի մը կ'ամփու-
ղատ . 132.

փուի. թէ որ սնդիկը մին-
չուկ օ հասնելու ըլլայ՝ որն
որ սին ու գոյ սրունքին
դագաթին մէջ տեղը կ'կյ-
նայ, ըսել է որ օդը իր
առջի ծաւալին կէսին չափ
կը պղտիկնայ. եւ մեծ
սրունքին վրայ՝ օին հետ
նցն բարձրութիւնն ունե-
ցող կէտէն վեր սնդկին
բարձրութիւնը չափելու
ըլլանք՝ ըստ ամենայնի
ծանրաչափական բար-
ձրութեան հաւասար կը¹
գտնանք. ուստի կարճ
սրունքին մէջի օդը երկու
ՃՆՀՄԱՆ տակ է, մէջ մը օդին
մէջ մ'ալ սնդկին, որոնք 2
միջնորդութիւնն ուրեմն
2 միջնորդութիւնն տակ
է. երկայն սրունքը աւելի
երկայն ըլլալու ու նցն-
չափ մ'ալ սնդիկ առնե-
լու ըլլայ, նցն ժամա-
մանակ 3 միջնորդութիւնն
շուրջ կ'ըլլայ, ու 3 ան-
գամ կարճ սրունքին օդին
ծաւալը կը պղտիկնայ, ուս-
տի 2, 3, 4 եւ այլն, միջնո-
րդութիւնն տակ, օդն
ալ իր ծաւալին $\frac{1}{2}$ ին, $\frac{1}{3}$ ին,
 $\frac{1}{4}$ ին չափ, եւ այլն, կը պըզ-

տիկնայ, որմէ կը հետեւի միանգամցն որ ՃՆՀՄԱՆ համեմատ
խոտութիւնն ալ կը մեծնայ: Երակց ու Տիւլոն աս դարուս երե-
ւելի բնագէտները՝ իրենց հսկայաձեւ փորձերով ցուցցին որ աս
մարիոդեան օրէնքը միջնորդութական օդին համար դռնէ մինչեւ 27
միջնորդութիւնը՝ ամենեւին փոփոխութիւն չիկրեր:

Աս փորձերով՝ 1էն մինչեւ 27 միջնորդութիւնն համար
մարիոդեան օրէնքը կը հաստատուի. բայց 1 միջնորդութէն վար ե-
ղող ՃՆՀՄԱՆ համար հետեւեալ գործիքով (Պատ . 132) կը հա-

ղատ . 131.



տատուի: Աս գործիքը կը կազմուի վերինէն աւելի լցնեկեկ խողովակէ մը առ, որուն վրայի դին լսյն աման մը կը ձեւանայ, խոկ վարի կողմբ գոց է, ասիկա ուղղաձիգ դիրքի մէջ է, ու մինչուկ ոռ սնդկով լեցուն, դարձեալ առնունք ուրիշ մէկ թորիչ շելքան խողովակ մը ծ ու սնդկով լեցընենք, բայց երեքէն մինչուկ հինգ սանդիմէդր պարապ մնայ, ասոր բերանը մասով գոց ցելով գլխիվայր դարձընելու ըլլանք՝ տակի օդը վեր կ'ելլէ, եւ աս վիճակի մէջ ոռ ամանին սնդկին մէջ խոթելով՝ մատերնիս մէկդի քաշելու ըլլանք՝ թորիչ լեռան խողովակին սնդիկը որոշեալ կէտ մը վար կ'իջնայ, ու ոռ երեսէն գէպ ի վեր հաշուելու ըլլանք՝ կը գտնենք որ ծանրաշափական բարձրութենէն վար է, որովհետեւ ասոր մէջը օդ կայ: Թէ որ խողովակը ան աստիճանի սնդկին մէջ խոթենք՝ որ մէջի սնդիկը գուրսի ոռ երեսին հետ հաւասար բարձրութիւն ունենայ, ան ժամանակ խողովակին մէջի օդը մէկ միջնորդու մը ճնշման տակ կը պըզտիկնայ: Ըսենք թէ աս օդը 5 սանդիմէդր ծաւալ ունենայ. Հիմա թէ որ խողովակը սորէն վեր վերցընելու ըլլանք, օդին ծաւալը կը մէծնայ ու մէջի սնդիկն ալ կը սկսի ոռ երեսէն վեր ելլել. թէ որ այնչափ վերցընենք որ օդին ծաւալը 10 սանդիմէդրի հասնի, նցյն ատենը սնդկին սեանը ոռ երեսէն վեր ունեցած բարձրութիւնը՝ ծանրաշափի բարձրութեան կէսը կ'ըւլայ. թէ որ ծանրաշափը 760 միլիմէդր կը ցուցընէ նէ, աս խողովակին ոռ էն ունեցած բարձրութիւնը 380է: Ուստի ըսել է որ մէջի օդին վրայ եղած ճնշումը կէտ միջնորդու է, ուր որ ծաւալը մէկ միջնորդու ճնշման տակ եղածին կրկինն է: Թէ որ խողովակը աւելի վեր վերցընելու ըլլանք, այնպէս որ մէջի օդը 15 սանդիմէդր ծաւալ ունենայ, որ է ըսել երեք անգամ մէծնայ: միջնորդու ճնշումը երեք անգամ կը պղտիկնայ, ուր ծաւալն ալ երեք անգամ կը մէծնայ:

Մարիոդեան օրէնքին ու ծանրաշափին ձեռօքը կրնանք զանազան տեղեր օդին խոտութիւնը կամ անօրութիւնն իմանալ. զորօրինակ կ'իջնային վրայ օդը այնչափ անօր է՝ որ հոն ծանրաշափը 19 մատի կ'իջնայ. Զիմոնրասաոյին վրայ 18.000էն մինչուկ 19.000 ոտք բարձրութեան մէջ ծանրաշափը 14էն մինչուկ 13 մատ վար կ'իջնայ. ըսել է որ նոյն բարձրութեան օդը՝ ծովու երեսին վրայ եղած օդին կէս խոտութիւնն ունի: Երկրիս վրայ ծովու երեսէն 11 մզոն խօրունկ ծակ մը բանալ կարենայինք, հոն օդը ան աստիճանի կը խոտանար՝ որ ամենէն ծանրնիւթերն ալ բնապէս սովի ու բլագին, իր վրայ կ'ինային լողալ.

Որովհետեւ որչափ որ ծովուն երեսէն վեր ելլելու ըլլանք՝ անչափ ալ օդը կ'անօսորանայ, որով ծանրաշափն ալ այնչափ կ'իջնայ, անօր համար կրնանք ծանրաշափին վիճակէն տեղուց մը ծովուն երեսէն ունեցած բարձրութիւնը չափել, ինչպէս որ իրօք ալ բարձր լեռներ ծանրաշափի ձեռօք կը չափէն:

Զորօրինակ՝ թէ որ երկու հատ 28 մասնաշափ բարձրութեամբ հաւասար ծանրաշափին մէկ՝ 73 սով բարձր տեղ մը հանելու ըլլանք անմիջապէս գծաշափ մը վար ինչած կը տեսնենք. ուրեմն թէ որ տեղ մը ծանրաշափին 28 մասնաշափին և գծաշափ վար իշխալով՝ 73 սով բարձր կ'ըլլայ կոր նէ, 2 գծաշափ վար ինչած տեղը՝ 146 սով բարձրութիւն պիտ'որ ունենայ, երկը գծաշափ վար ինչած տեղը 219 սով բարձր պիտ'որ ըլլայ, եւ այլն. բայց փորձը աս ըսած թիւերնէս միշտ քիչ մը մեծ կը ցուցընէ, որովհետեւ օդը երթալով համեմատութեամբ աւելի շատ կ'անօրանայ. բաց ասկից բարեխառանութիւնը մեծ տարրերութիւն կը պատճառէ. նոյնպէս օդին մէջի շոգեւոյն շափը, կամ խնաւութեան աստիճանը, աշխարհագրական լայնութիւնը, հաշիւի մէջ առնելու է: Ծանրաշափով լերանց բարձրութիւնը շափելու համար՝ ճիշտ հաշիւներու կը կարօտինք, որովհ հոս զանց կ'առնենք: Կը նայ նաև ջրոյն եռալու աստիճաննէն՝ ջերմանափի ձեռոք տեղոյ մը բարձրութիւնը շափուիլ:


161. (Օդին ճնշմանը հետեւութիւնները: — (Օդին ճնշումը գիտնալով՝ կրնանք շատ երեւոյթներու մեկնութիւն տալ. զորօրինակ՝ խողովակի մը ծայրը ջրոյ մէջ խորթենք ու մէկալ կողմանէ սկսինք ծծելով վեր քաշել նէ՝ ջուրը վեր կ'ելլէ. հոս կը կարծենք որ մենք ենք անմիջապէս ջուրը վեր հանողը, բայց յայտնի է որ մենք միայն խողովակին մէջի օդը կ'անօրացընենք, որով դուրսի օդը ներսինէն աւելի ձգտողութիւն ունենալով եւ ջրոյն վրայ զօրութեամբ ճնշելով՝ ջուրը կը ստիպուի վեր ելլէլ. դարձեալ օդին ճնշմամբն է որ ջուրն ու կերակուրը կը կլենք, եւ այլն: Ետեւի յօդուածներուն մէջ մեկնելու գործիքներնիս ալ օդին ճնշմանը վրայ հաստատուած են:

Պատ. 133.

162. Քրհան: — (Օդին ճնշումը կը ըսակնակ տեղէ մը ջուրը վեր հանելու գործածել, ինչպէս թէ որ խողովակի մը մէջ մխոց մը խորթենք ու օդախտ յարմարցընենք եւ խողովակին վարի ճորթը ջրոյ մէջ խորթելով՝ մխոցը վեր քաշելու ըլլանք մէջի օդը կը բարակնայ, որով դուրսի օդը կը ճնշէ ու ջուրը վեր կ'ելլէ. ահա ասոր վրայ հաստատուած է մեր ԶԵՆ-ՆԱԵՐ-Ն (Բարձրական) կազմութիւնը:

Հասարակ ջրհանը՝ ինչպէս Պատ. 133ը կը ցուցընէ, կը կազմուի ո ջրափողէն կամ ջրաղլանէն ու մխոցափողէն, որուն մէջը մխոցը կը շարժի. ո ջրափողին վրայ ո գոնակ կամ փակաղակ մը կայ, որն որ վարէն ճընշուելու որ ըլլայ՝ կը բացուի, իսկ վերէն ճնշում կրելու ըլլայ՝ ջրախտ կը գոցուի:

1 8հս Օդերեւութ արանութիւն, Հ. Պահ. Ա. Տէրտէրեան. Երես 11:



Ղ մխոցափողին մէջ՝ ու մէջը ծակ մխոց մը վեր վար կը շարժի ու վրան նյյնպէս զ դռնակ կամ փակածակ մը ունի: Մխոցը լծակի մը ձեռք վեր քաշուածին պէս՝ իր տակը անօսր կամ բարակ օդով միջոց մը կը մնայ, որով ու դռնակը կը բացուի ու տակէն ջուրը վեր կ'ելլէ, որովհետեւ գուրսի օդը գուրսի ջրին վրայ աւելի կը ճնշէ՝ քան թէ ներսի օդը ներսի ջրին վրայ: Մխոցը վար իջնարու ըլլայ՝ ու դռնակը կը բացուի ու ջուրը ոին վրայ ճնշելով՝ նոյնը ջրախիտ կը գոցուի, եւ ջուրը գէն վեր կ'ելլէ. դարձնալ մխոցը վեր քաշելու ըլլանք՝ նորէն իր դռնակը կը գոցուի ու վրայի մնացած ջուրը աւելի վեր կ'ելլէ, իսկ վարի գըռնակը կը բացուի, եւ այլն. քանի մը անգամ մխոցը վեր վար ընելով՝ ջուրը րին վրայ կը շատնայ ու մխոցափողին վրայ ծակ մը բացուելու ըլլայ՝ ջուրը կը սկսի անկէ գուրս վազել, ինչպէս որ հասարակ փայտէ ջրհաններուն վրայ կը տեսնենք: Պատկերին մէջ տեսած ջ փողը իր ու դռնակովը աւելի բարձր տեղեր ջուր հանելու կը ծառայէ, երբոր մխոցափողին վրայ ծակ մը չ'ըլլար. աս տեսակը աւելի երկաթէ ջրհաններ են:


Ղ սրհանին մէջն եղած մխոցին ձեռքը կրնայ ջուրը մինչուկ 32 ոտնաշափ բարձրութեան ելլել¹, ուստի կրնայ մխոցը ջուրին երեսէն 32 ոտնաշափ բարձր դրուիլ, բայց միայն թէ մխոցն ու դռնակները կատարեալ օդախիտ ու առանց պակսութեան պիտօր ըլլան եւ մխոցը ու դռնակէն վեր ելլելու ժամանակ՝ բոլոր օդը պիտօր պարպէ, որն որ անկարելի է, մանաւանդ մէծ ու գործածական ջրհաններուն մէջ, անոր համար ո դռնակը 32 ոտք բարձր չիկրնար դրուիլ, ուստի գործիքին ճշդութեան աղատ. 134. զէկութեան համաձայն 25, 20, 15 եւ այլն, ոտնաշափ բարձր կը դրուի:

Զ ջուրը շատ բարձր տեղեր հանելու համար՝ ջուրի ճնշելուները (Pompe foulante) կը գործած ուին, որոնք առջններէն ան տարբերութիւնն ունին՝ որ իրենց մխոցը փոխանակ ծակ կամ սնամէջ ըլլալու՝ ձզլ է, ու իրմէ վար մխոցափողին վրայ ծակ մը ու անկէ վեր ելլող խողովակ մը կայ, որմէ վեր ելլելու ջուրը մխոցին ձեռքը ճնշուելով՝ ուզուած բարձրութեան կրնայ ելլել: Ինչպէս պատ. 134ը կը ցուցընէ՝ ու ձզլ մխոցը վեր ելլելու ատեն, ո դռնակը կը բացուի՝ ջուրը վեր կ'ելլէ, ետեւէն վար ինչած ատեն ո դռնակը կը գոցուի և

¹ 32 ոտնաշափ կ'ըսուի նէ՝ մխոցին թիւք կ'իմացուի, որն որ կրնայ աւելի ծծելով կամ վեր քաշելով՝ չէ թէ ըլլալ, ինչպէս ջրոյ ճնշարաններուն ճնշելով վեր հանած ջրոյն բարձրութ մէջն ալ կ'ըլլա:

Պատ. 135.

գոնակը կը բացուի ու մխոցին ձնշմամիքը ջուրը վեր կ'ելլէ : Աւելի բարձր տեղեր ջուր հանելու համար՝ մխոցափողները հաստատուն մետաղներէ շինուելէն ետեւ ձզյլ մխոցն ալ աւելի երկայն կը շինուի (Պատ. 135) :




163. Խիմիոնեան խողովակներ : — Բներանը շիտակ գաւաթի մը մինչեւ բերանը ջուր լեցընելով ու վրան թուղթ մը գնելով գաւաթը գլխիվայր դարձընելու ըլլանք, ջուրը չիթափիր, որովհետեւ տակէն թուղթին վրայ ազդող մթնութրամին ձնշումը կ'արգելէ . թուղթը միայն անոր համար կը դրուի որ՝ գաւաթը դարձընելու ատեն մէջը օդ երթալով՝ ջուրը քովին չժափի . ուրեմն գաւաթի տեղ բարակ խողովակ մը առնելու ըլլանք, թուղթի հարկաւորութիւն չենք ունենար, որովհետեւ բարակ խողովակին մէջ՝ գժուարաւ օդ կը մտնէ . ահաւասիկ ասոր վրայ հաստատուած է :

Պատ. 136. Հանձափողն (գինեհաններուն, օղեհաններուն, կնճափողներուն) գործածութիւնը : Պատ. 136ը գինեհան կամ օղեհան մընէ, որուն վարի ու վերի կողմը նեղ ու բաց է . երկու կողմն ալ բաց՝ ծորելոյ մը մէջ խոթելու ըլլանք՝ մէջը կը լեցուի, եւ թէ որ մատերնիս վրան դնելով վերի ծակը գոցելու եւ անանկ վեր հանելու ըլլանք՝ ծորելին սիփոնին հետ վեր կ'ելլէ ու չիթափիր, բայց մատերնիս վերցուցածնոււ պէս ծորելին կը սկսի թափիլ՝ որովհետեւ օդը վրան կը ձնշէ . թէպէտ հաւասար ձնշում մ'ալ տակէն կայ, բայց ծորելոյն սեփական կշռոյն դէմ դնող չկայ, ուստի իր ծանրութեամբ վար կ'իջնայ : Աս գործիքին

Պատ. 137.


գործածութիւնը յայտնի է :



Պատ. 137ը կնճափող մըն է, որուն սրունքներէն մէկը կարճ է ու մէկալը երկայն . ասոր կարճ սրունքը ծորելոյ մը մէջ խոթուելու եւ բոլոր խողովակը ծորելով լեցուելու ըլլայ, և ծայրէն՝ որն որ մէկալ լէն աւելի ցած կը կենայ, ծորելին միօրինակ կը վազէ, մինչուկ որ ծորելին կարճ սրունքին բե-

բանը հասնի: Ասոր պատճառը յայտնի է. կնճափողին մէկ կողմք սա ջրին սիւնը, իսկ մէկալ կողմքը՝ աէն մինչեւ ամանին ջրին երեսն եղած ջրին սիւնը՝ իրենց ծանրութեամբը կը ջանան վար իշխալու, բայց մթնողորտին ձնչումը հակառակ կ'աղդէ, մէկ կողմանէ սին վրայ մէկալ կողմանէ ամանին ջրին երեսին վրայ ձնշելով՝ թող չլուսար որ ջրին սիւները վար իշխալով՝ աին մէջն պարապ տեղ մը կաղմաւի. բայց որովհետեւ օգը երկու կողմն ալ հաւասար կը ձնչէ, ան ժամանակը կրնան երկու ջրոյ սիւներն ալ հաւասարակշիռ մնալ՝ երբոր երկուքն ալ նոյն բարձրութիւնը կ'ունենան, այսինքն և ամանին ջրին երեսը կ'ունենայ. բայց որովհետեւ հոս այսպէս չէ, ասին ջրին սիւնը մէկալէն մէծ է, անոր համար հաւասարակշուռմիւր կը կորսուի ու ջուրը կը թափի, բայց որչափ որ ինք վար կ'իջնայ նէ՝ անդիէն օգը ամանին ջրին վրայ ձնշելով՝ երբէն ջուր վեր կ'ելլէ. եւ այսպէս շարունակ կը վազէ մինչուկ որ կամ ջրին երեսը սին հաւասարի, կամ ամանին ջուրը՝ և ըերանը հանի: Առ գործիքին ձեռօքը կրնանք ծորելի մը մէկ տեղէն մէկալ տեղ վոխադրել կամ աման մը պարապել. բայց ինչպէս ըսինք նէ՝ յառաջադրույն մէջ մը երկու սրունքներն ալ ծորելիով պիտօր լեցուին, որն որ երկու եղանակաւ կրնայ ըլլալ մէյ մը երբոր նոյն ծորելիով յառաջադրույն լեցըներլով ու մատով երկու կողմերն ալ գոցելով՝ կը առանիք կարճ սրունքը ծորելոյն մէջը կը խոթենք. մէջ մ'ալ պարապ կնճափողին կարճ սրունքը ծորելոյն մէջ խոթելով՝ մէկալ ս կողմանէ օգը գուրս կը ծծենք կը հանենք, ինչպէս բերնով օգը ներջնելով. բայց ասոր գժուարութեանը, մանաւանդ շատ անգամ վիասակարութեանը համար (որովհետեւ կրնայ ծորելին բերանն երթալով վիասակար ըլլալ, զրոյինակ ծծերոյ թմթու փոխադրելու կամ պարապելու ատեն) հասարակ կնճափողը ուրիշ ձեւ մը կ'առնու:

Պատ. 138.




ինչպէս Պատ. 138ը կը ցուցընէ. ասոր յ' ծակը մատով գոցելով և բերնէն ծծելու է, որով կրնանք ոլ' պաւնքը լեցընել՝ առանց ծորելոյն մեր բերանն հանելու, ու ետեւէն յ' ծայրը բացուելուն պէս գործողութիւնը կը սկսի:

164. (Օ)գահան: — Ինսադէտի մը ամենէն հարկաւոր գործիքներէն մէկն ալ Օդանան (Machine pneumatique) է, որն որ Օթթոյ կուէրիքին՝ ձեռօքը գանուելէն ետեւ՝ շատ փոփոխութիւններ ընդունած է:

Առնունք սնամէջ կամ փոր զլան մը,


Պատ. 139.



որուն տակը դոց ըլլայ, (Պատ. 139) եւ մինչեւ յատակը օգախիտ աւ մխոցը հասած ըլլայ. մխոցը վեր քաշելով՝ յայտնի է որ սնամէջ զլանին մէջ պարապ տեղ մը կ'ելլէ. բայց աս պարապ տեղը մեր իշխանութեան տակը չէ, ու չենք կրնար բանի մը ծառայեցընել. անոր հակառակ՝ կրնանք զանազան փորձերու գործածել, թէ որ ասոր ձեռօք ուրիշ տեղուց մը օդը պարպենք, որն որ կրնանք ալ ընել, եթէ զլանին տակը ծակ մը բանանք ու անկէ խողովակի մը ձեռօք յ ամանին կամ ընդունարանին հետ հաղորդենք (Պատկերը ամանին միայն մէկ մասը կը ցուցընէ), որն որ դրսի օդին հետ հաղորդութիւն չունենայ. հիմա մխոցը վեր վերցուցածնոււս պէս, ամանին մէջի օդը իր ձգտողականութեամբը զլանին մէջ կ'երթայ որով քիչ մը կ'անօսրանայ. բայց որպէս զի գործողութիւնն յատախւելով յ ամանին օդը աւելի անօսրացընենք ու պարպենք, պէտք ենք մխոցը վեր քաշելէն ետեւ, և ծորակը դոցել ու հաղորդութիւնը կտրել, իսկ ծ ծորակը բանալ եւ մխոցը վար հրել, որով փոր զլանին մէջի օդը դուրս կ'ելլէ. ասոր վրայ ծ ծորակը նորէն դոցելու ու ոն նորէն բանալու եւ մխոցը նորէն վեր քաշելու է, որով յ ամանին օդը աւելի եւս կ'անօսրանայ, որովհետեւ քիչ օդ մը շատ տեղ կը լեցընէ. աս գործողութիւնը շատ անգամ ընելով՝ բին մէջի օդը կրնանք խիստ անօսրացընել:


Վ.ս ըսած ձեւերնուս մէջ օդահանը անհանգիստ է ու գժուարաւ. իր պաշտօնը կը կատարէ, մանաւանդ ան երկու ծորակները շարունակ դոցել բանալը տաղտկալի բան է. ուստի գործիքին փոքր փոխութիւն մը տալով՝ դիւրաւ կրնանք ծ ծորակը մէկդի հանել՝ ջրհաններուն մէջինին պէս՝ մխոցին վրայ դոնակ կամ փակաղակ մը դնելով, որն որ մխոցը վար ընելու ատեն բացուի, իսկ վեր հանելու ատեն օդախիտ դոցուի: Նշյապէս կրնանք և ծորակն ալ մէկդի հանել, երբոր իրեն տեղ զլանին հետ հաղորդութող խողովակին մէջ գոնակ կամ փակաղակ մը դնելու ըլլանք, որն որ մխոցը վեր հանելու ատեն բացուի ու վար ընելու ատեն դոցուի: Պատ. 140ը Կէյլիւսագէն հնարուած շատ յարմար ձեռքի օդահան մըն է, եւ հոս զրուածը բնականէն Յ անգամ պղտիկն է: զ պատւտակին ձեռ օքը ողահանը տեղ մը կը հաստատուի եւ ան ընդունարանի մը հետ կը հաղորդուի. յ ծ ծորակը դոց մխոցը վեր քաշելու ատեն՝ ընդունարանին օդը աէն անցնելով դոնակի մը կը հանդիպի, որն որ բացուելով՝

Պատ . 140 .



օդը փոր գլանին վարի մասին մէջ կը տարածուի , բայց մխոցը վար ըրածնուս պէս՝ վարի դռնակը կը դոցուի եւ իր վայեղած երկրորդ դռնակը կամ փակազակը կը բացուի , որմէ օդը դուրս կ'ելլէ . աս գործողութիւնը շատ անդամ կրկնելով՝ ընդունարանին օդը խիստ կ'անօրանայ , եւ թէ որ ընդունարանին մէջ նորէն օդ թող տրուիլ կ'ուզուի նէ՝ յ ծորակը կը բացուի :


Ծնդունարան ըսելով կ'իմացուի օդաչանի մը ան մասը՝ որն որ պիտի դատարկանայ . ասիկա հասարակօրէն զանգակաձեւ կ'ըլլայ՝ օդին ճնշմանը դիմանալու համար ու բերանը շիտակ յդկուած՝ որ ուրիշ շիտակ պնակի մը վասյ դրուելով օդախիտ նատի , եւ միշտ աղէկ է ընդունարանին բերանը ճարպով ալ օծել : Պատ . 141ը օդաչանին՝ ընդունարանին հետ ունեցած հաղորդութեամբը մէկտեղ՝ նաեւ ան ալ կը ցուցընէ թէ ինչ եղանակաւ կրնանք անօրանալի օլատ . 141 .




Պին վիճակն իմանալ . յայտնի է որ ետքինը ծանրաչափի մը ձեռոք պիտ՝ որ ըլլայ . թէն 30 մատնաչափ ապակիեւ խոզովակ մը վար իջնալով՝ և մնդկի ամանին մէջ մանելու ըլլայ եւ ընդունարանին մէջ՝ օդը անօրացած ատեն՝ յ ծորակը բացուելու որ

ըլայ, կը սկսի սնդիկը վեր ելլել, ու անօսրութեան համեմատ կը բարձրանայ:

Եւելի մէծ ու աղէկ օդահանները հետեւեալ կերպով կը շինեն: Պատ. 142ը առանց ընդունարանի ու ծանրաչափի միւնք. Պատ. 142.



այն երկու գլանները ու մխոցները վեր վար շարժող կոթը կը ցուցընէ. աս երկու գլանները կրնան թէ մետաղէ եւ թէ հաստ ապակիկ շինուիլ, բայց մէջը աղէկ յդկուած պիտ'որ ըւլսյ. երկուքին մէջն ալ մէյմէկ մխոց կ'իջնայ կ'ելլէ, մէկը իջած ատեն՝ մէկալը կ'ելլէ, բայց երկուքն ալ մէկ խողովակի հետ հաղորդուած՝ մէկ ընդունարանի մը օդը կը պարզեն: Պատ. 143ը ամէնը մէկանց՝ մէջ տեղէն կտրուած օդահան մը կը ցուցընէ. ասոր մէջ ի մխոցը սին ձեռքը վեր վար կը շարժի, ու միշտ փոր գլանին Պատ. 143.



օդախիտ դպած է. մխոցին վրայ ժ փակաղակը կայ, որն որ տակէն վեր կը բացուի. յօ գաւազանը երկրորդ փակաղակն է, որն որ մխոցը վեր ելած ատեն մէկտեղ վեր կ'ելլէ, որով օ ծակը կը բացուի, բայց նշյն գաւազանը վերի ճոթը արգելք դըտնելով՝ աւելի վեր չ'ելլեր. մխոցը վար ինջածին պէս օ ծակը կը գոցուի, ու մխոցը գլանին յատակը աղէկ մը կը ծածկէ. օէն մինչուկ ո ընդունարան՝ խողովակ կամ ծակ մը կայ, եւ ճոթը պտուտակով է շինուած, որ ինչ եւ իցէ աման օդախիտ ան-

ցուելով՝ մէջէն օդը պարպուի, զորօրինակ դնդակներու, փամ փուշաներու եւ ուրիշ շարժական աճաններու օդը պարպելու համար. նոյն ծակը ու պնակին մէջ տեղը կ'իյնայ, որուն վրայ որ ու ապակիի ընդունարանը կեցած է: Աս ընդունարանին տակ ծորակ մը կայ՝ որն որ երկու ծակ ունի, մէկը շիտակ՝ որն որ ընդունարանը գլանին հետ կը հազորդէ, մէյ մ'ալ քովիչն՝ որն որ մետաղէ խցանով մը գոցուած է, եւ ընդունարանին մէջ նորէն օդ ձգել կ'ուզուի նէ՝ ծորակը կը դարձուի ու նոյն մետաղէ խցանը գուրս կը հանուի:

Ոխոցը յատակը նստած ատեն՝ վեր վերցուելու ըլլայ, դատարկ տեղ մը կը ծնանի՝ թէ որ ամեն փակազակներն ալ գոյ մնալու ըլլան, բայց ինչպէս ըսինք՝ լո գաւազանը վեր ելելով օ ծակը կը բացուի, ընդունարանին օդը հոն կը վաղէ ու պարապ միջոցը կը լեցընէ, բայց միանդամայն ընդունարանին օդն ալ կ'անօսրանայ կամ կ'անդայտանայ. մխոցը վար իջած ատեն օ ծակը կը գոցուի, իսկ ժ փակազակը բացուելով՝ մէջն օդը՝ մխոցին մէջէն կ'անցնի՝ ու գլանին վերի մասը կ'երթայ, եւ մխոցը յատակը նստելով՝ բոլոր օդը դուրս կ'ելլէ. աս գործողութիւնը կրկնելով, ընդունարանին օդը աւելի կ'անօսրանայ: Բայց ընդունարանը բոլորովմնն դատարկացընելի է, ինչու որ գլանին մէջ պարապ տեղ ծնանելու ատեն՝ ընդունարանին օդը միշտ գլանին պարապ տեղը գալով՝ հաւասարապէս տարածուելու վրայ ըլլալուն՝ մէկ մասը դուրս ելելու ատեն մէկալ մասը ընդունարանին մէջն կը մնայ. նոյն օդը միշտ կը տարածուի եւ կը բարակնայ, բայց չենք կրնար ըսել որ հատաւ, որովհետեւ պարպած հանած օդերևուս մէկ մասը միշտ ընդունարանին մէջն է: Թէ որ գլանին մէջի պարապ տեղովն ալ աղեկ միտ գլանելու ըլլանք՝ կը գտնենք որ անոր բոլորովին պարապ կամ դատարկ ըլլալն ալ անկարելի է, ինչու որ չենք կրնար ընել որ մխոցին գլանին յատակին վրայ նստած ատեն՝ մէջներնին պղտի միջոց մը չմնալով՝ օդ ալ չմնայ: Նոյն միջոցը հեռաներ հեջոց կ'անուանուի: Աս միջոցին օդը մխոցին վեր ելելու ատեն՝ յայտնի է որ կ'անօսրանայ, եւ թէ որ ընդունարանին օդէն աւելի անօսր չէ նէ՝ ընդունարանին օդը կրնայ գեպ ի գլան հոսել. բայց հաւասարածին պէս՝ շիկրնար աւելի տարածուիլ ու նոյն անօսրութեան մէջ կը մնայ: Բայց ասոր ճարր քիչ մը հոգացուած է պապինեին ձեռագը, որն որ իր ողունեան ժողովով՝ օդին անօսրութիւնը նոյն սահմանեն շատ անդին տարած է, ասիկա գլաններուն տակն է, եւ չորս ծակ ունի, եւ անանկ կ'ընէ որ գլաններուն մէկուն մխոցը միայն ըն-

1 Պատակերին մէջ առ համբան կամ ծակը շիտեանուիք, բայց իրաք կոտ:

դունարանին օդը կը պարպէ, իսկ մէկալինը վեասակար միջոցին օդը:

Հսած օդաշաններնուև ընդունարաններուն վիճակն իմանալու համար, ինչպէս Պատ. 143ին մէջ կը տեսնենք՝ երկու սրունքով տեսակ մը խտաչափ կը գործածուի. սրունքին մէկուն մէջ սնդիկը հասարակ վիճակի մէջ մինչեւ վեր կը համնի, մէկալին բերանը բաց է ու ընդունարանին հետ հաղորդութեան մէջ, բայց կրնայ հաղորդութիւնը ծորակի մը ձեռօք կտրիլ ալ, ընդունարանին օդին ձնշումը դրսի օդին ձնշման չորրորդ մասին չափ իջնալու ըլլայ նէ, սնդիկին ալ կը սկսի վար իջնալ, եւ երկու սրունքներուն մէջ եղած սնդիկին տարբերութիւնը անօսրութեան վիճակը կը ցուցընէ: Թէ որ օդաշանին մէջ օդ թող տալով՝ խտաչափը նորէն իր վիճակին մէջ խոթելուզու ըլլանք, տակի ծորակը յառաջագցն գոցելու եւ ընդունարանին մէջ օդ թող տալէն ետեւ կամաց կամաց բանալու է. հասաւարակօրէն ապահովութեան համար՝ խտաչափին վերի ծայրին մօտ ապակին քիչ մը տեղնեղ կ'ըլլայ, որպէս զի մէկէն սնդիկին սիւնը ապակւոյն ճոմին զարնուելով կոտրելու վախ ըլլայ:



 Աս դորձիքին հեղինակը աս գնդին մէկ
կանգուն տրամագիծ տարով, իր օդահանը հետն
առաջ Ռէկէնսպուրկ Ֆերտինանտ Գ. կայսեր
առջին երած ատեն՝ յառաջադրյն դիւրաւ բա-
ցուող գնդին մէջէն օդահանով օդը պարպելով,
կիսպատճերը իրարու քով կապած կեցան նէ-
րուր ժողովականները ապշեցան մացին. բայց
երբոր անդիէն գնդին օդակներէն 8 ձի, ետեւէն 12, ետքէն 16, ետեւէն
20 ձի լժուելով՝ չկրցան նէ իրարմէ բաժնել, ալ ինչ ընելիքնին, ինչ
ըսելիքնին կամ ինչ մտածելիքնին չէին գիտէր, մանաւանդ թէ շատե-
րուն մոգուուժիւն մը կ'երեւար: Բայց հեղինակին առջին պատճառը բա-
ցայցաւ էր, ինչպէս որ մեր առջին ալ բնական երեւոյթ մըն է. եւ
գիտենք որ չէ թէ միայն 18 կամ 20 ձիու զօրութեամբ չէր բաժնուեր
նոյն գունդը, հապա 23 մինչուկ 30 ձիու հարկաւորութիւն կար՝ նոյնը
բաժներու համար:

Օդահանին ձեռքոք ուրիշ անհամար փորձեր կրնակը լնել . իրանց կը ցուցուի որ այրող մարմինները դատարկ տեղույ մը մէջ կը մարին, կենդանիները կը մնոնին, ծուխը վեր ելլելու տեղ՝ ծանր մարմար մը պէս (Բնագլէս որ իրաք ալ ծանրութիւն ունի) վար կիշնայ. ջոյ մէջ ծծուած ու լուծուած օդ կայ, եւ այլն: Դարձեալ օդահանին ձեռքոք կրնակը պաղ ջուրը եփ հանել, եւ այլն:

Փետրոց մը քարէն աւելի կամաց իյնալը՝ ծանրութենէն չէ, հազար օդին դիմադրութենէն. անոր համար ալ օդահանին ծակին վրայ երկայն ապակիէն խողովակ մը գնելը՝ վրան կազմած մը յարմարյընելու ըլլակը՝ որ օդը խողովակին մէջէն պարպուելէն ետեւ՝ երկու տարբեր ծանրութեամբ մարմինները մէկէն պարապ միջոցին մէջ վերէն վար իյնան, կը տեսնենք որ հաւասար ատենուան մէջ յատակը կը հասնին:

165. (Օդի ճնշարան: — (Օդահանին հակառակ պաշտօնը կատարող գործիքը օդի ճնշուան (Pompe à compression) կ'ըսուի. ասոր պաշտօնը օդը ճնշել խտացընել ըլլալուն՝ իր փակաղակները օդահանիններուն հակառակ ուղղութիւնն ունին,


Պատ. 145. որմէ կը հետեւի որ օդահան մը քիչ մը փոխուելով ճնշարանի կը դառնայ:

Ճնշարանի մը ձեռքօք կրնակը հրացանի վառօդին տեղը լեցընել, եւ այսպէս կը կազմուին օդական հրացանները. զորօրինակ՝ թէ որ հրացանին (Պատ. 145) վարի կողմը շարժական ու մէջը պարապ ըլլալու ըլլայ, եւ բերնին մօտ փակաղակ մը գտնուի (Պատ. 146), երբոր բերանը ճնշարանի մը չետ (Պատ. 147) հաղորդելու ըլլանք՝


Պատ. 146.



Պատ. 147.



կրնակ մէջի օդը 8 կամ 10 միջնուրատի չափ խտացընել. ետեւէն պտուտակով՝ հրացանին վերի մասին վրայ անցընելով՝ լեցուն հրացան մը կ'ունենանք (Պատ. 145). Պատկերին ցուցըցածին պէս՝ մասնաւոր կազմածով մը՝ ճնշուած օդը հրացանին




գնդակին հետ հաղորդելու ըլլանք՝ գնդակը մէկէն դուրս կ'արձակէ. եւ աս տեսակ օդական հրացաններուն աղէկները չէ թէ միայն հասարակ հրացաններուն պէս հեռու կրնան նետել, հապաձնշուած օդին համեմատ՝ մէկ լեցընելով շատ անդամ ալ կըթնան նետել:

166. Հէրոնեան գնդակ: — **Ճ'նշուած օդի մը ձեռօք կրնանք նաեւ ծորելի մարմիններ՝ ամաններէն դուրս ցատկեցընել.** ինչպէս որ Հերոնէն բնդ-ի-ն ալ կ'ըլլայ, որուն կազմութիւնն աս է. մինչեւ կէս ջրով լեցուն ամանի մը վիզէն մինչուկ յատակին մօտ՝ օդախտա խողովակ մը կ'իջնայ, որուն ճոթը բարակ ծակ մը կայ (Պատ. 148). Հիմա թէ որ ամանին վերի դին Պատ. 148. եղած օդը՝ եղանակաւ մը, ինչպէս կամ բերնով եւ կամ ճ'նշարանով ճ'նշուելու ու խոտացուելու ըլլայ, ան ատեն խիտ օդը ջրին վրայ ճ'նշելով՝ ջուրը խողակին բերնէն ճառագայթածեւ դուրս կը ցայտէ: Թէ որ ճ'նշարանի մը ձեռօք ջրին վրայի օդը 5 կամ 6 մժնոյորս ճ'նշելու ըլլանք՝ ջուրը խողովակէն մինչեւ 100 ոտք բարձր կրնայ ելլել:

167. Հրշէջ: — **Ճ'նշարանը հէրոնեան գնդակին հետ միանալով՝ Հրշէջը կամ Ջ-Շ-Շ-Ն կամ Ջ-Շ-Շ-Շ (Եռական Բ-Ա-Ը-Մ-Դ-Ա-Վ) (Պատ. 149)** կը կազմուի: Ասոր մէկ կողմը միայն քննելով մէկալն


Պատ. 149.





ու սնտուկէն դէպի վեր ջուր կու գայ. իսկ մխոցը վար իջածին պէս՝ ժ դռնակը կը գոցուի ու օ դռնակը կը բացուի եւ ջուրը ի խողովակէն անցնելով և օդոյ կաթսային մէջ կ'երթայ. օդոյ կաթսան ուրիշ բան չէ՝ բայց եթէ հերոնեան գնդակ մը, որուն մէջի օդը այնչափ կը ճնշուի ու կը խտանայ՝ որչափ որ տակէն ջուր գալու ըլլայ: Ն. յսպէս երկու կողմանէ ալ ջուր գալով եւ օդը ճնշուելով՝ ջուրը կը ստիպուի և խողովակէն վեր ելլիւ, որուն ց ծայրը բարակ բերնով փող (Պէրու) մը անցուելու ըլլայ՝ ջուրը սաստիտիթեամբ վեր կը ցատկէ. եթէ դիւրակոր երկայն փող մը ըլլալու ըլլայ՝ ամէն կողմ կրնայ գառնալ, վեր, վար, ասդին անդին ջուր սրսկել: Մխոցները շարժելու համար մեքենային վրայ լծակ մը կայ՝ որն որ ո կէտին վրայ կը դառնայ:

168. Հերոնեան աղբիւր: — Հերոնեան աղբիւր կ'ըստի ան գործիքը՝ որուն ձեռօք ջուրը կրնայ առջի ըստած գործիքներուն մէջինին պէս բարձրանալ: Պատ. 150ը ապակիէ պարզ հերոնեան աղբիւր մըն է. աւելի դիւրութեամբ՝ ապակիէ ամաններ ու խողովակներ իբարու հետ բաղադրելով կրնայ շինուիլ, ինչպէս Պատ. 151ը կը ցուցընէ: և խողովակին մէջ գանուած ջոյց սիւնը լին մէջի օդը կը ճնշէ. աս ճնշուած օդը ախն մէջ Պատ. 151.

Պատ. 150.





Պատ. 152.



դանուած ջրոյ երեսին վրայ կը ճնշէ , եւ նցյն ճնշմամբ ջուրը յէն դուրս կը ցայտէ : Բաղադրեալ հերոնեան աղբիւր մըն ալ՝ պատ . 152ին մէջ կը տեսնենք . յ խողովակը սին տեղն է . յ լին , իսկ ս ամանը՝ տին տեղ . ասկէ դիւրաւ կրնայ իմացուիլ ջուրին բնէ եղանակաւ ցատկելը :

169. Ըստածգական հեղուկներուն ճնշումը չափել : — Վսիկա չափելու համար շատ միջոցներ կան . բայց ամենէն աւելի ծորելոյ սիւն մը եւ կամ դռնակ մը կը գործածուի . ան զործիքները՝ որոնց մէջ ծորելոյ մը տեսն վեր բարձրանալէն՝ առածք . հեղուկի մը ձգտողութիւնը կամ ճնշումը կը չափուի՝ Անդամական (Manomètre, Dasymètre) կը կոչուին . այսպէս է օգահանին վրայինը . նշյնպէս խտաչափի տեսակ մըն է Աղանուան-Շնէն հողական ըստուածները , որովհետեւ ամանի մը բերնին վրայ օգախիտ զրուելով , ամանին մէջի օդին կամ կաղին խտութեան համաձայն՝ իրենց մէջն եղած ծորելոյն սիւնը վեր ու վար կ'ելլէ կ'իջնայ (Պատ . 153) . թէ որ ամանին մէջին դատ . 153. նին ճնշումը մէկ միջնորորտի հաւասար է նէ , խողովակին մէջի ծորելին երկու սրունքներուն մէջն ալ հաւասար երես կ'ունենայ , իսկ թէ որ մէկ միջնորորտէն մէծ է նէ , զին մէջ ծորելին վեր կը բարձրանայ :

170. Տարածական հեղուկներուն տեսակարար կ'լուր : — Ծնէ որ կ'ուղինք օգերուն կամ կաղերուն տեսակարար կ'լուները գտնել նէ , օգահանին ծնէ օքը շատ դիւրութեամբ կրնանք զլուիս հանել . նշյնպէս՝ առնունք ապակիէ գնդակ մը , որուն Պատ . 154.



Ջրոյ օգախիտ ծորակ մը դանուած ու կարենայ օգահանին բերնին՝ պառատակով մը յարմարիլ . նշյնին մէջէն օդը հանելէն ետեւ՝ ծորակը գոցենք ու զգայուն կը որդիի մը վրայ կ'ըենք , եւ ըսենք թէ յ կրամ գայ . ետեւէն ծորակը բանալով՝ մէջի

օդով դարձեալ կշռենք, եւ ըսենք թէ մ' կրամ գայ. արդ յայտնի է որ ամանին մէջի օդը մ' — մ' կրամ է. աս չափու ամանին ծաւալին վրայ բաժնելու ըլլանք, օդին տեսակարար կշիռը կը գտնենք, որ է = $\frac{m' - m}{\rho}$, եւ աս ծաւալը կը գտնենք թէ որ ամանը ջրով լցցընելու եւ ելած կշռէն՝ պարապ ամանին կշիռը հանելու ըլլանք: Աս եղանակաւ գտնուած է որ 1 խոր. ոսք մմէնոլորտական օդը՝ 0° Ռ. կ մէջ ու 28° Փարիզի մասնաշափ ծանրաչափի աստիճանին մէջ՝ 564 կ.իէնն. գարեհատ կ'ընէ, որով եւ օդը ջրէն 770 անգամ թեթև կ'ըլլայ: Աս ըսածներնուս փորձը՝ շատ միտ դնելու բաներ ունի. նախ օդին մաքրութիւնը, դարձեալ ամանին բոլորովինն պարպուիլը, որն որ անկարենի ըլլալուն՝ մնացած օդը հաշուն մէջ առնելու է. ջերմաչափին ու ծանրաչափին վիճակը, որուն համար նայելու է որ ինչ եւ իցէ վիճակի մէջ եղածը 0°ի ու 28° Փ. մասի վերածուի ու անանկ տեսակարար կշիռը որոշուի: Ինչ որ օդին վրայ ըսենք նէ, նշյները ուրիշ ինչ եւ իցէ կազերու ալ մէրձեցընելու է:

(Օդահանին ձեռօքը կրնանք նաեւ առածք, հեղուկներուն իրարու համեմատութեամբ ունեցած խտութիւնը գտնել. միայն թէ վերի ըսուած եղանակաւ որոշեալ ամանի մը մէջ եղած օդին բացարձակ կշիռ գտնելու է, եւ ետեւէն ուրիշ մէկ կազի մը. աս կշիռները իրարու վրայ բաժնածնուս պէս՝ ելածը կը ցուցընէ որ մէկը մէկալէն որչափ խիտ է. զօրօրինակ ըսենք թէ օդը 120 գարեհատ, իսկ մէկալ կազը 180 գարեհատ կշռէ, ըսել է որ կազին խտութիւնը օդին համեմատութեամբ $\frac{180}{120} = 1,5$. թէ որ օդին խտութիւնը իրբեւ միութիւն առնելու ըւլլանք, ու ամէն տարածական հեղուկները իրեն հետ աս եղանակաւ համեմատելու ըլլանք՝ կրնանք ամենուն ալ խտութիւնը թուով որոշել. հետեւեալ տարած. հեղուկներուն խտութիւնները՝ օդին խտութիւնը 1ի հաւասար զնելով՝ որոշուած են:

Մթնոլորտական օդ	1.0000	Քլոր	2.476
Թթւուածին	1.0259	Ածխոյ որսիտ կազ	0.9727
Բորակածին	0.976	Բորակի որսիտ կազ	1.5252
Ջրածին	0.0732	Բորակի կազ	1.0399
Վ.ծիոյ թթւու կազ	1.5196	Ջրաթթու ծծմբոյ	1.1912
Վ.շակի կազ	0.5967	Ջրոյ շազի	0.6239
Վ.զի թթւու կազ	1.2474	Վլորովի շազի	1.59460

Խնչպէս որ տեսակարար կշռոց համար ըսինք՝ նշյնպէս խտութիւնները գտնելու ատեն շատ միտ դնելու բաներ կան: Դարձեալ թէ որ օդին տեսակարար կշիռը իրբեւ միութիւն առնելու ըլլանք՝ տեսակարար կշիռները խտութեանց հետ նշյն կու գան:

(Օդին խտութիւնը ջրին խտութեանը չետ համեմատելու որ ըլլանք, ջուրը օդէն 770 անգամ խիտ կու գոյ :

171. Վրբիմէղեան օրէնք, Օդապարիկ : — Ինչ օրէնք որ ծորելի մարմնոց համար տուած էինք նէ՝ նցյները կրնան առաձգական հեղուկներու ալ գործածուիլ : Զորօրինակ՝ արքիմէղեան օրէնքը ծորելոյ մէջ յառաջ բերած երեւցիթ-ներուն նմանները տարածական հեղուկներուն մէջ ալ յառաջ կը բերէ : Օդոյ մէջ եղող մարմին մը անչափ իր կշխոքէն կը կորսունցընէ, որշափ օր իր բռնած աեղուցն օդը կը կշռէ նէ : Ասկէ կը հետեւի որ՝ կշռորդներով կշռած մարմնոյ մը կշիռը ճիշգ նոյն մարմնոյն կշռու չէ, եւ այնչափ տարբեր է որչափ օր մարմնոյն ծաւալը մեծ է : Գարձեալ նոյն պատճառուա շրջակէտի մը վրայ յեցած գաւազնի մը ճոմը՝ անչաւասար ծաւալով երկու մարմին հաւասարակշռ եղած ատեն՝ օդին խտութիւնը աւելցածին պէս՝ (որովհետեւ նոյն ատենը մեծ ծաւալ ունեցողը աւելի կը կարսոնցընէ իր կշռուէն քան թէ պղտիկ ծաւալ ունեցողը) անոր հաւասարակշռութիւնը կը կորսուի ու պղտիկ կողմը վար կ'իջնայ, անոր հակառակ՝ օդը անօսրացածին պէս՝ մեծ կողմը վար կ'իջնայ, ասոր փորձը օդահանի ձեռօք գիւրաւ կրնայ ըլլալ : Ասոր վրայ հաստատուած է կշռորդական խտա-չափը, որն որ օդին խտութեան փօփօխութիւնը կը ցուցընէ :

Վրբիմէղեան օրէնքին մէկ հետեւութիւնն ալ աս է՝ որ օդին մէջ ան մարմնները՝ որոնք իրենց բռնած միջոցին օդէն աւելի թեթեւ են նէ, պէտք է որ վեր ելեն, (ան եղանակաւ՝ որ եղանակաւ որ շատ մարմններ ջրայ վրայ կը լողան), եւ այնչափ վեր կ'ելեն մինչուկ այնպիսի տեղ մը հասնին՝ որ իրենց գուրս մշած օդէն ծանր ըլլան : Աս սկզբամբ ամպերը օդին մէջ կը լողան, տաք օդը պաշ օդին մէջ վեր կ'ելլէ, նցյնպէս ջրածին կաղը, ածխածնի ջրաթթուն կամ լուսաւորութեան կաղը եւայլն : Օդական կամ օդապուրէ (Aérostat) ըսուածը ուրիշ բանի վրայ չէ հաստատուած՝ բայց եթէ ըսուած նիւթերուն օդէն թեթեւ ըլլալուն վրայ :

Երկու գաղղիացի Մանկովիկներն եղան՝ որ ամենէն յառաջ վրան թռուղթ անցած լաթէ 36 մ. դր շրջանակով մեծ գունդ մը շինեցին, որուն տակը քանի մը քառակուսի ստուաչափ ծակ մը կար. ծակէն հեռու մատաղէ թելերով աման մըն էր կախուած, որուն մէջը այրող նիւթերով լեցուած էր, որով տաք ու թեթեւ օդ մը կաղմուելով վեր կ'ելլէր ու օդապունդը կը լեցըներ : լեցուած գունդը բռնած տեղուցն օդէն թեթեցածին պէս կը սկսէր ամէն բանով մէկ-տեղ վեր երել՝ առ եղանակաւ շնուռուած օդապարիկ մը Անոնէն մէջ 1783ին Յունիսի 5ին մինչւ 6000 սանաչափ բարձրացաւ :

1 Աս եղանակաւ լեցուած գունդը Մ-Ն-Ֆ-Է-Շ (Mongolfière) կոչուեցաւ :


Վառ վրայ Փարփղի մէջ ուրիշ մէկ երեւելի բնագէտ մը Շարլ անուամբ՝ մասած եց որ փսխանակ տար օդով լեցրնելու, ջրածին կազով լեցրնէ, որն որ հասարակ օդէն գրեթէ 14 անգամ՝ թեթեւ է. այս պիսի օդապարփկով մը Ռոպէքն իրեն ընկեր առած՝ քանի մը բոպէի մէջ՝ 2400 մինչուկ 3000 սանալավ վեր ելաւ ու ան օդեղին գաւառներուն մէջ երկու ժամն մէջ 5 մզոն ճամբայ ըրաւ: Ինչ թիւի իրիէն սկսած էր երելու, Փարփղի բոլոր ժաղավուրդը ոսպի վրայ էր, ճամբաները, յարփէրը, բլուրները մարդով ծածկուած էին. թնդանօթի մը որատումը ու հորիզոնին վրայ նոր օդերեւոյթի մը տեսնուիլը մէկ եղաւ, որուն նման ուրիշ մէկ բնագիտական փորձ մը զարմացում ու ապումինչը չը պատճառած:

Կրէէն սկսաւ լուսաւորութեան կազով ալ օդապարփկներ վեր հանել: Օդապարփկը որ օրուան վրայ յառաջնալաւ եւ յաճախերու վրայ է. բայց նաև մը կատարելութիւն դեռ չէ ստացած՝ որ ուզած հորիզոնական դիրքովը շարժի. օդին ահազին շարժմանը զեկ մը հանձնայնցը արտաքոյ կարգի դժուար կ'երեւայ, բայց ժամանակին շատ բան կը յուսացուի. հիմակու հիմա իր ձեռքն ունի միայն վեր վար կամաց կամ չուտով՝ ելլելու իջնալու կարողութիւնը. բայց անսանելով ալ մինչեւ հիմա շատ օգուտներ ըստ է. Գաղղիացիը առ ջի անգամ իրենց մեծ յեղափոխութեանն ատեն թնամի բանակներ լուսեսլու գործածեցին, եւ հիմա ալ կը գործածուի, նաեւ թնամի քաղաքներ կործանելու, այրելու փորձէր եղած են: Օդապարփկով ուսումնական ճամբարութիւններ ալ պակաս չէզան. որոնց մէջը՝ 1804ին Կէլլիսագինն ու Պիտինը երեւելի է, առ ջի անգամուն մինչեւ 4000 մէջը բարձրացան. Երկրորդ անգամ միայն Կէլլիսագ մինչուկ 7000 մէջը բարձրացաւ, որ բարձրութեան որ ուրիշ մէկը դեռ չէ հասած եւ նոյն բարձրութեան մէջ 10⁰կ. պազ էր, ուր որ նոյն ատենը Փարփղի մէջ 30⁰ տար կը ամբէր: Հումագոր գերմանացի նոր երեւելի բնագննինը ու Պոնրլան Զիմորուասոյի քով մինչուկ 6100 մէջը բարձրացան, որ բարձրութեան մէջ սաստիկ ցուրտ զգացին, ուր որ վարը զետինը 30 աստիճանի շերմութիւն կար, օդը շատ չոր էր, ամեն բան կը չորցընէր, ու երկինքը խոր կապոյտ կ'երեւար:

172. Ծաւալրում: — Վրդէն յիշած ենք որ առածգ. հեղուկները ինչպէս հաստատուն ու ծորելի մարմիններէն հիւլէական զօրութեամբ կը ձգուին. առ ջինը փորձով

պատ. 156. Ընելու համար՝ կաս կարմիր կարած ածուխ մը

առնունք ու սնդկի մէջ մարելնք, աս ածուխը սնդիկով մէկտեղ ածխոյ թթու կազով լեցուն ընդունարանի մը տակ բերելու դնելու ըլլանք՝ (պատ. 156) կազը անշափ է շնչունք ածուխէն որ սնդիկը մինչեւ վեր կը հասնի. ուստի բոլոր կազը ածխոյն մէջ կը խսանայ, ածուխը սնդկի մէջ մարելը անոր համար է՝ որ ուրիշ կաղեր կամ շոգի ծծած չըլլայ: Կազ ծծած ածուխը մը, օդահանին տակ՝ ծծածը նորէն ես կու տայ:



՝ Օ՞ծում եղած ատեն միշտ ջերմութիւն կը ծնանի . անոր համար կան շատ նիւթեր որոնք սաստկութեամբ օդ կամ կազ ծծելու ատեն կը բռնկին ։ Բլաթինի սպունգին՝ ջրածին կաղին առջին բռնկիլը՝ նյոյնը սաստկութեամբ ծծելէն է :

Փոշխացեալ մարմինները աւելի կը ծծեն ու կը խտացը-նեն քան թէ շարունակ մարմինները . բայց ետքիններն ալ չե-տակ երեսով զարմանալի խտացումներ յառաջ կը բերեն . ինչ-պէս ըլադինի շիտակ թիթեղ մը ջրածին ու թթուածին կաղե-րուն խառնուրդին մէջ խոթուելու ըլլայ՝ ան աստիճանի առ երկու կաղերը տախտակին ցօշափած կողմը կը խտանան՝ որ իրարու հետ կը միանան ու ջուր կը կաղմեն : Ապակեցյն վրայ խտացած օդը՝ ծանրաչափ շնիւղու ատեն կ'իմանանք , որն որ տաքցըննելով կը հեռանայ . փայլուն մարմինները կ'առօտին կը մմժնան , որն որ ուրիշ բանէ չէ՝ բայց եթէ կաղեր կամ օդեր իրենց ձգելէն :

Ը ոգինները , որոնք գիւրաւ ծորելի վիճակի կը փոխուին , հաստատուն մարմիններէն ծծուելով ծորելի վիճակի կը դառ-նան . զորօրինակ քըր-կրածինը ջրոյ շոգին սաստկութեամբ ծծելով՝ ջուր կը դարձնէն ու նիքն ալ ան ջրոյն մէջ կը քայ-քայի . հասարակ ազը օդէն ջրոյ շոգի ծծելով կը ջրոտի : Այն-պիսի մարմիններ՝ որոնք օդէն ջրոյ շոգին կը ծծեն , Խառ-դիրուկուն կամ Խառ-դիրուկուն (Hygroscopique) մարմիններ կը կոչուին . այսպէս են նաև փայտը , մազը , կիտոսկը կամ պալէնայի ոսկը եւ այլն¹ :

Ա երի ըստած փորձելնիս այնպէս փոխենք՝ որ ածխոյ թթու առնելու տեղ աւշակի կազ առնունք ու ածխոյ տեղ պարզ ջուր , ան ատեն կազը ջուրելէն ան աստիճանի կը ծծուի որ ջուրը մինչուկ վեր կը հասնի : Ծորելիններուն ծծելու կա-րողութիւնը ջերմութեամբ ու ձնշմամբ կը փոխուի . ձնշման համեմատ ծծելու կարողութիւնն ալ կ'աւելնայ . իսկ ջերմու-թեան աւելնալուն համեմատ՝ ծծելու կարողութիւնը կը պակսի :

Յ ուրին մէջի ծծուած օդը տաքցըննելով ու եփելով կրնանք հեռացըննել : Փրփրող ըմպելինները (շամփանիա , գա-րեջուր) ու թթու ջուրերը , մեծ ձնշմամբ մը ածխոյ թթու են ծծած , որն որ ձնշումէն աղատածին պէս՝ կէս մը կը փախչէ կը հեռանայ :

Երբեք երկու , երեք եւ այլն , տեսակ կաղեր՝ որոնք իրարու հետ քիմիապէս չեն միաւորիր , մի եւ նյոյն տեղոյ կամ ամենի մը մէջ խոթուելու ըլլան , ամենն ալ հաւասարապէս ամեն կողմ


¹ Զբաշողուղյն վրայ մասնաւորապէս Զերմարանութեան մէջ կը խօսինք :

կը տարածուին, այնպէս իբրեւ թէ մինակ ըլլային. աս եղանակաւ կը խառնուին իբրարու հետ նաեւ ծանր ու թեթեւ կազերը, միայն ժամանակի մէջ կը տարբերին: Աս խառնուրդին ձգտողականութիւնը ամէն մէկ կազին ձգտողականութեան գումարին հաւասար է:

Երկու տեսակ կազ՝ իբրարմէ ծակոտկէն անջրապետով մը բաժնուած ըլլալու ըլլան, ներաճնչուն (Endosmose) նման երեւոյթ մը յառաջ կու դայ, այսինքն՝ կազին մէկը մէկայէն աւելի շուտով՝ մէջերնին եղած անջրապետուն կ'անցնի. աս երեւութին կրկէցէմ Սկալամ կամ Դիֆուսում (Diffusion) անունը կու դայ. եւ ասիկա ներաճնշումէն անով կը տարբերի որ՝ անոր մէջ մէկուն շուտով անցնիլը անջրապետուն կախում ունի, իսկ հոս կազերուն խտութենէն կախում ունի:

Խնձոր որ շոգիները պաղութեամբ ու Ճնշմամբ իբրենց կուտակութեան վիճակը կը փոխեն ու ծորելի վիճակի կը դադարա.

Պատ. 157.



նան, նոյնպէս կրնան կազերը գոց տեղւց մը մէջ կազմուելու ատեննին իրենց ձեշմամբը խռանալ ու ծորելի վիճակ ունենալ. ասոր նման եղանակաւ շատ կազեր ձեշմամբ խռացած են. բայց շատերն ալ դեռ չեն կրցած խռացընել. բայց կը յուսացուի որ աւելի մէծ ձեշմամբ ու խիստ պազութեամբ անոնց խռանալն ալ կը յաջողի: Թիգրիկ ամենէն յառաջ կազմած մը շննեց, որով շատ ածխոյ թթու կազ կրնար խռանալ. բայց ասոր ձեռօք շատ անգամ պայթումներ ըլլալով շատ դժբախտութիւններ պատահած է: Կորերս Վիեննայի մէջ Կաթոլէքէր ածխոյ թթուն խռացընելու համար ապահով կազմած մը հնարեց, դորն որ Պատ. 157ին մէջ կը տեսնենք եւ որուն վրայ արգէն խռած ենք:



ՀԱՏԱՄ Գ.

ՄԱՐՄՆՈՅ ՇԱՐԺՄԱՆԻ ԿԱՄ ՇԱՐԺՄԱ-
ԿԱՆՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ



ԳԼՈՒԽ Ե.

ՀԱՍՏԱՏՈՒՆ ՄԱՐՄՆՈՅ ՇԱՐԺՄԱՆ

173. Ը քրքութեան ու իր տեսակները : — Տեղւոյ փոփո-
խութիւնը Շարժման կը կոչուի, ուստի տեղը փոխող մարմին մը՝
շարժուն մէջ է կ'ըսուի, իսկ հանդուրունիւն մէջ է կ'ըսուի՝ երբ
որ ասանկ փոփօխութիւն մը չխուենուիր : Բայց աս թէ շարժումը
եւ թէ հանդարտութիւնը երկու եղանակաւ կրնայ ըլլալ, մէյ
մը բայց պահանջան, մէյ մ'ալ յարագերական . մենք միայն յարաբերա-
կանը գիտենք ու կը ճանչնանք, մեզի համար բացարձակ շար-
ժող ու հանդարտ մարմին չկայ, որովհետեւ ամէն մարմնոց մէ-
ջէն ալ անիկա՝ որն որ մէկ մարմնոց մը նկատմամբ կեցած է նէ,
մէկալին նկատմամբ կը շարժի, իսկ որն որ կը շարժի նէ՝ ուրիշի
մը նկատմամբ հանդարտութեան մէջ է, զորօրինակ ծառ մը
իր քովի լեռան նկատմամբ հանդարտ կեցած է, նոյնպէս ծառ
մը գետնին համեմատութեամբ հանդարտ կեցած է, բայց ոչ ծա-
ռը ոչ ալ լեռը բացարձակ հանդարտութեան մէջ են, հապա-
բոլոր երկրագնդին հետ մէկտեղ մեր մոլորակներուն պէս կը
շարժին : Դարձեալ թէպէտ գիտենք որ մենք մեր երկրին հետ
արեւուն չորս գին կը դառնանք, բայց չենք կրնար ըսել որ բաց-
արձակ շարժման մէջ ենք, ինչու որ չենք կրնար ըսել որ ա-
րեւը անշարժ հաստատուն կենդրոն մը ըլլայ բովանդակ տիե-
զերաց :

Ը արժման մէջ միտ դնելու երկու բան կայ, մէյ մը Ա-Շ-
Շ-Խ-Շ-Խ-Ն, մէյ մ'ալ Ա-Շ-Խ-Շ-Խ-Ն (շուտութիւն) :

Երբոր մարմին մը միշտ մի եւ նոյն ուղղութեամբ շարժե-
լու ըլլայ, իր ճամբան Ա-Շ-Խ-Շ-Խ-Ն կ'ըսուի, իսկ թէ որ իր ուղղու-
թիւնը փոխելու ըլլայ՝ Ա-Շ-Խ-Շ-Խ-Ն կ'ըսուի : Մարմին մը շարժելու
ատեն՝ իր արագութիւնը միշտ նոյն մնալու ըլլայ՝ նոյն շարժումը
Ա-Շ-Խ-Շ-Խ-Ն շարժում կ'ըսուի, իսկ թէ որ արագութիւնը փոխուե-
լու ըլլայ՝ Զ-Դ-Խ-Շ-Խ-Ն շարժում կ'ըսուի, աս չմիակերպ շարժումը
գարձեալ երկու եղանակաւ կրնայ ըլլալ, մէյ մը որ արագու-

թիւնը երթալով կ'աճի, մէջ մ'ալ որ կը նոռազի, առջի տեսա-
կը՝ ձեղու շարժում, իսկ երկրորդը՝ Յաղուռ շարժում կը
կոչուի:

174. Ո'խակերպ շարժումու արագութիւն: — Ո'ար-
մին մը միակերպ շարժում կ'ունենայ՝ երբոր հաւասար ժամա-
նակի մէջ հաւասար ճամբայ կ'առնու. զորօրինակ մարմին մը
ուղղագիծ շարժելով՝ ամէն մէկ վայրկենի մէջ 60 ոտք յառաջ
երթալու ըլլայ, ամէն մէկ կէս վայրկենի մէջ 30 ոտք, ամէն
մէկ մանրերկրորդի (Seconde) մէջ 1 ոտք, ըսել է որ նցն
մարմինը միակերպ կը շարժի, որովհետեւ հաւասար ժամանակի
մէջ ըրած ճամբաները հաւասար են, ասկէ կը հետեւի որ միա-
կերպ շարժման մէջ ժամանակին ու ճամբուն մէջի համեմատու-
թիւնը միշտ հաստատուն է: Արագութիւն ալ կ'ըսենք նէ ու-
րիշ բան չէ՝ բայց եթէ ժամանակին ու ճամբուն մէջի համեմա-
տութիւնը, ուստի թէ որ արագութիւնը թուով նշանակել
կ'ուզենք նէ՝ պէտք է որ ճամբուն ու ժամանակին միութեան
թիւնը որոշենք, եւ անոնց ձեռօքը արագութիւնն ալ կ'օրո-
շուի. 1 արագութիւն անիկա է՝ որով որ մարմին մը 1 ժամա-
նակի մէջ 1 ճամբայ կ'ընէ. թէ որ ուրիշ մարմին մը եւ նցն
ժամանակուան մէջ կրկին ճամբայ ընելու ըլլայ, ըսել է որ ան
մարմինը 2 արագութիւն ունի. թէ որ եռապատիկ ճամբայ ընե-
լու ըլլայ, 3 արագութիւն ունի կ'ըսուի, եւ այլն. ասկէ կը հե-
տեւի որ արագութիւնը հաւասար է՝ ճամբան ժամանակին վայ-
րաժնելէն ելած քանորդին, ինչպէս ընդհանուր ձեռով ա = $\frac{d}{s}$:
Օրինակի համար՝ հովերուն արագութեանը նկատմամբ՝ ճամբու-
թիւնը առնունք մէզը, իսկ ժամանակի միութիւն՝ վայր-
կեանը. հիմա հասարակ հովը 1 վայրկենի մէջ 60 մէզը ճամ-
բայ կ'ընէ, ըսել է որ իր արագութիւնն է $60 = \frac{60}{1}$, ուրիշ
հով մը թէ որ 2 վայրկենի մէջ 60 մէզը ընելու ըլլայ, ան ա-
ռեն անոր արագութիւնն է $30 = \frac{60}{2}$: Փօթորկի հովը գիտենք
որ 1 վայրկենի մէջ 2700 մէզը ճամբայ կ'ընէ, ուրեմն իր ա-
րագութիւնը 2700 է. եւ որովհետեւ առջի հասարակ հովին
միութիւններն ալ նցն են, (նցն ալ ըլլան նէ կրնանք հաւա-
սար միութեանց դարձընել) անոր համար մէկզմէկու հետ համե-
մատելով՝ փոթորկի հովը հասարակ հովէն 45 անգամ արագա-
գոյն կու գայ:

Անգործութիւն որ կ'ըսուի նէ, մարմաց աս եղանակաւ միակերպ
շարժիլ կ'իմացուի, որ է մի եւ նոյն ուղղութեամբ ու մի եւ նոյն արագու-
թեամբ, եւ ասոնցմէ խստորելու համար միշտ ուրիշ զօրութեան կարո-
տութիւն ունի:

175. Ո'խակերպ ճեպող շարժում: — Ոսինք որ չմիա-
13*

կերպ շարժման արագութիւնը կրնաց մէջ մը երթարով աւելնալ, մէջ մ'ալ երթարով պակսիլ, աս ձեւորդ ու յապազող շարժումները գարձեալ կրնան երկու եղանակաւ ըլլալ, մէջ մը երբ որ արագութիւնը մի եւ նոյն եղանակաւ՝ այսինքն հաւասար ժամանակուան մէջ հաւասար կ'աւելնայ կամ կը պակսի, մէջ մ'ալ երբոր մի եւ նոյն եղանակաւ չ'աւելնար կամ շխափակսիր: Միակ կերպ ձեւորդ շարժումը այնպիսի զրութիւններէ յառաջ կու դայ, որոնք որ շարունակ հաւասար եղանակաւ կ'ազդեն. ինչպէս ըստ ամենայնի այսպէս կ'ազդէ՛ ժանրութեան զրութիւնը, ուստի վերէն վար ազատ ինկող մարմին մը միակերպ ձեւորդ շարժմամբ կ'իյնայ:

Աս ազատ անկման օրէնքը՝ պարզ եղանակաւ մը կրնանք բացատրել: Որոյիշետեւ ժանրութիւնը անկման ամեն մէկ վայրկենին մէջ ալ մի եւ նոյն եղանակաւ կ'ազդէ՛, անոր համար ինչ կող մարմնոյն արագութիւնը հաւասար ժամանակուան մէջ հաւասար ալ կ'աւելնայ. զրորինակ՝ թէ որ ինկող մարմինը առջի մանրերկրորդի մէջ ա արագութիւն ունենալու ըլլայ, 2, 3, 4.... ժ ժանրերկրորդի մէջ 2ա, 3ա, 4ա.... ժա արագութիւն կ'աւելնայ. ուստի Ազատ ինկող մարմնոյ մը արագութիւնը՝ իյնալու ժամանակին միշտ համեմտական է,, եւ կամ

$\eta = \alpha \times \beta$,

որուն մէջը վ գիրը ան արագութիւնը կը ցուցընէ, զորն որ մարմին մը ժ ժամանակուան մէջ ինկող ասենն ունի, իսկ ան արագութիւնը՝ զորն որ նոյն մարմինը առջի ժամանակի մասէն ետեւ ստացած էր, ինչպէս վերի օրինակին մէջ՝ առջի մանրերկրորդէն ետեւ:

Ի՞նչ եղանակաւ կրնանք ինկող մարմնոյ մը ճամբաները որոշել՝ որոշեալ ժամանակներու մէջ, ինչպէս 2, 3, 4... ժ մանրերկրորդներու մէջ: Աս ճամբանները կրնանք գտնել՝ երբոր շարժումը միակերպ շարժման գարձնելու ըլլանք. գիտենք որ միակերպ ձեւորդ շարժման մէջ՝ 1 մանրերկրորդէն վերջը մարմինը այնպիսի տեղ մը հասած կ'ըլլայ՝ ուր որ նաև ան մանրերկրորդին վերջը ստացած արագութեան կէսը առնելով ու ճամբուն սկիզբը դնելով՝ միակերպ շարժմամբ մարմինը կը հանէր, (միշտ ձեւորդ շարժման մէջ իսկզբան եղած արագութիւնը 0 գնելով). աս միջին արագութիւնը $\frac{m}{2}$ ովլ կը նշանակուի, երկու մանրերկրորդին միջին արագութիւնը $\frac{m}{2}$ ովլ, երեքին $\frac{3m}{2}$ ովլ..., իսկ ժ ժամանակուան միջին արագութիւնը՝ ընդհանուր ձեւով այսպէս կը նշանակուի $\frac{2m}{3}$, ուրեմն մարմինը իսկզբան աս արագութեամբ միակերպ շարժելու ըլլայ, ըստ ամենայնի ձեւորդ

շարժմամբ շարժող մարմնեցն ճամբան կ'ընէ. արդ որովհետեւ գիտենք որ միակերպ շարժող մարմնոց ճամբան կը գտնուի՝ թէ որ արագութիւնը ժամանակին հետքաղմապատկենք, որովհետեւ հաւասար ժամանակին մէջ հաւասար ալ ճամբան կ'ընեն, ուրեմն նցյն վերի արագութիւնը ժ ժամանակով բաղմապատկելու ըլլանք՝ միակերպ ճեպող շարժմամբ եղած ճամբան կը գտնենք, որն որ եմէ ո զրով նշանակելու ըլլանք՝ կ'ըլլայ

$$n = \frac{v^2 m}{g}$$

Աս ճամբան ժ ժամանակին կը վերաբերի. ուրիշ մ. կ ժամանակին մէջ եղած ճամբան՝ անշուշտ աս եղանակաւ կը նշանակուի՝

$$n' = \frac{v'^2 m}{g}.$$

Հիմա աս ճամբաները մէկոմէկու չետ համեմատելով ասիկա կ'ելլէ՝

$$n : n' = d^2 : d'^2,$$


ուրեմն՝ “կյալը ճամբաները պյանդէս մէկզմէկու չետ կը համեմատին, ինչպէս իրենց ժամանակներուն երկրորդ կարողութիւնը կամ քառակուսին,, այսինքն՝ թէ որ ննկող մարմին մը 1 մանրերկրորդի մէջ՝ 30 ոտք ճամբայ կ'ընէ նէ՝ 2 մանրերկրորդի մէջ՝ 2 × 2 = 4 անգամ 30 ոտք = 120 ոտք ճամբայ կ'ընէ. 3ի մէջ՝ 3 × 3 = 9 անգամ 30 = 270 ոտք եւ այլն։ Խոկ ամէն մէկ զատ զատ մանրերկրորդներու պատշաճող ճամբաները կ'ըլլան՝ առջնին մէջ 30, երկրորդին մէջ 90, երրորդին մէջ 150, եւ այլն. ըսել է որ՝ ճամբաները անզոյդ թիւերով բաղմապատկելով կը շատնան, այսինքն 1, 3, 5... թիւերով։

176. Կարիքոսի ծուռ երեսն ու լնկման մեքենայ։ —

Հառաջադրութիւնը ըստնք որ ծանրութիւնը միակերպ ճեպող շարժմամբ զօրութիւն մըն է. ասոր ցցցը՝ փորձն է. արդէն վեր ի վերց մը ասոր ստուգութիւնը կ'իմանանք՝ երբոր բարձր տեղէ մը վար քար ձգելու ըլլանք, եւ գիտենք որ որչափ որ բան մը բարձրէն կ'իմայ՝ այնչափ թափով (եռուկ) կ'իմայ, որն որ յայսի ճեպող շարժում ըլլալուն նշան է։ Բայց որպէս զի ճիշդ ցուցընենք՝ անուղղակի միջցներու գիմելու ենք. ամենապարզ մեջցը կարիքոսին ծուռ երեսն է. իսկ ամենաճիշդ միջոցը կ'ըմուռախին¹ լնկման մէջնան կամ կ'ըմուռախին մէջնան է. Ինչպէս յառաջադրութիւնը ըստնք՝ ծուռ երեսին վրայ ծանրութիւնը իր յօդիչներէն մէկը կ'որսընցընելով կը նուազնայ, անոր համար մարմինը կամաց կ'իմայ, եւ կ'ընայ գնդակի մը ծուռ երեսէ մը վար ննջած ատեն՝ ժամանակին ու ըլլած ճամբուն համեմատութիւնը աչքի լինալ ու որաշուիլ. աս եղանակաւ ճիշդ փորձերով վերի ըսած օրէնքնիս ստուգուած կը դտնենք։

1 Լնկեալ դարուն վերջերը քէյմորինք մէջ բիմացի վերպէտ մըն էր։

Պատ. 158.



158 կը ցուցընէ, հօրիզոնական առանցքի մը վրայ դիւրաւ շարժող ձախարակէ մը, որն որ զբեթէ ն Փարիզի ստնաչափ սեան մը վրայ անցուած է, եւ որուն վրայ երկու ձոյթը հաւասար մ' կշխաներ ունեցող դերձան մըն է անցուած: Հիմա մէկ կողման բեռան վրայ յ բեռ մ' ալ աւելցընելու ըլլանիք՝ հաւասարակշութիւնը կ' աւրուի, նոյն կողմի մ' ու յ բեռերը կը սկսին վարիչնալ ու մէկալ մ' բեռը վեր ելլել. բայց յայտնի է որ աս շարժման արագութիւնը՝ յ մարմնցն ազատ ծանրութեամբ վար ինչնալու ատեն ունեցած արագութենէն շատ քիչ է. ինչու որ հոս յ շարժող բեռը կամ՝ զօրութիւնը՝ չէ թէ միայն իր յ զանգուածը՝ հապա 2 մ' + յ զանգուածը շարժման մէջ պիտի զնէ. զօրորինակ՝ մ' կշխու ունին ըլլալու ըլլայ, իսկ յ 1 ունին, ան ատեն՝ վրան դրուած կամ աւելցուած 1 ունին 15 ունինի զանգուած մը պիտ' որ շարժէ. բայց միշտ շարժումը ան օրէնքով կ' ըլլայ որ օրէնքով ազատ ինկող մարմին մը կը շարժի, միայն ան տարբերութեամբ որ հոս ձեն պող զօրութեան սաստկութիւնը 15 անգամ պղտիկ է. ուստի թէ որ ազատ ինկող մարմին մը առջի մանրերկրորդի մէջ 15 ոտք ձամբայ ընելու ըլլայ, հոս առջի մանրերկրորդի մէջ միայն 1 ոտք ձամբայ կ' ընէ: Արչափ որ յաւելեալ յ կշխու մ' ին համեմատութեամբ պղտիկ ըլլալու ըլլայ, այնշափ ալ շարժումը կամաց կ' ըլլայ. ուստի ուղածնոււ պէս կրնանք շարժումը կամացընելու, որով առանց միակերպ ձեռպող շարժում ըլլալը կորսունցընելու դիւրաւ ալ կրնանք չափել:

Շամբաները դիւրաւ չափելու համար՝ սեան վրայ աստիճաններ բաժնուած են. բաժանման ամենէն վերի կէտը աստիճանին 0 կէտն է. սեան վրայ գարձեալ երկու վեր վարժող տախտակներ ալ կան, որոնք աստիճանին ինչ եւ իցէ տեղը կրնան հաստատուն կենալ, ասոնցմէ վերինը ծակ ալ է:

Աս գործիքով գիւրաւ կրնանք ցուցընել՝ որ ինկող մարմազ մը ճամբաները՝ ժամանակին քառակուսւոյն հետ համեմատական են։ Դնենք թէ յ կշխոը այնչափ մեծութիւն ունենայ որ վար ինչած ատենը՝ առջի մանրերկրորդի մէջ՝ 1 մատ ճամբայ առնու, ուստի թէ որ մէ կշոյն տակի կողմը աստիճանին 0 գծին վրայ եղած ատեն՝ յ կշխոը աւելնալու ըլլայ, մէկ մանրերկրորդի մէջ, զըցէն վարի գծին կը հասնի, թէ որ երկու մանրերկրորդ ճամբայ ընելու ըլլայ կը առնենք որ 2 մատ ճամբայ չըներ, հասպա 4 մատ, թէ որ երեք մանրերկրորդ ճամբայ ընելու ըլլայ՝ 9 մատ, 4ին մէջ՝ 16, 5ին մէջ՝ 25, 6ին՝ 36, 7ին՝ 49, 8ին՝ 64 մատ, եւ այլն, ճամբայ կ'առնու. թէ որ առանց ծակի շարժական տախտակիը հետղիւտէ, 4, 9, 16, 25, 36, 49, 64 մատերուն վրայ հաստատելու ըլլանք, 2, 3, 4, 5, 6, 7, 8, մանրերկրորդէն ետեւ՝ կշխոը անօր վրայ կը զարնէ։ Աս փորձը յայտնի եղանակաւ զրած օրէնքնիս կը հաստատէ։

Հաւելեալ յ կշոյն Պատ. 159ին ձեւը տառատ. 159.
 լու ըլլանք, վար ինչած ժամանակը՝ ծակ տախտակին անցնելու ատեն՝ տախտակին վրայ կը մնայ, իսկ մը կ'անցնի կ'երթայ, հիմա յայտնի է որ՝ յ կշխոը կեցածին պէս՝ ալ շարաւնակ առգողող զօրութիւն մը չիմնար, եւ իրօք ալ կը առնենք որ մէ կշխոը միակերպ շարժմամբ մը վար կ'ինայ՝ յաւելիեալ կշոյն մէջ մը տուած զօրութիւնը միշտ պահէլով, աս եղանակաւ կրնանք միակերպ շարժման ճամբաները դժնել, որ է՝ հաւասար ժամանակուան մէջ հաւասար ալ ճամբայ։

Մինչեւ հիմա այնպէս մտածեցինք որ՝ իրըւէ թէ ճախարակին վրայ ամենեւին շփման արգելք չկայ, որն որ շարժումը նուազցընէ. բայց ճախարակը որչափ որ կարեի է նէ դիւրաշարժ ալ շնուելու ըլլայ շփումը բոլորովին վերցըներն անկարեի է. բայց կրնանք շատ նուազցընէլ, ու զգալի շփումը մը ազանել, թէ որ շփման արգելքին համեմատ վար ինչնող կշոյն վրայ վարը ո կշխո մ'ալ աւելցընելու ըլլանք. եւ աս ո կշխոը՝ որպէս զի միայն շփման արգելքը չէզաքացընէ, նիփիրեն շարժումը մը պիտի շաբանձառէ, կամ՝ հաւասարակութիւնը պիտ'որ չաւրէ, եւ նոք ըլլալով՝ կյալալու կամ անկման որէնքը միշտ պիտ'որ պահուի։

Խնչպէս որ Պատ. 158ին մէջ կը առնենք՝ անկման մեքենային բազմանակ մը կոյ, ասիկա՞ մանրերկրորդ ական ճօմանակ կ'ըսուի, որովհետեւ և մանրերկրորդի մէջ՝ 1 անգամ՝ կը ճօճայ, որով եւ անկման մեքենային ճիշտ ժամացցոց կ'ըլլայ, եւ երթալ գալու թիւէն ինչ եւ իցէ անկման ժամանակը կ'իմացուի։

Մարմին մը ձեւպող շարժմամբ իյնալու ատեն այնչափ ճամբայ կ'ընէ, որչափ որ իր ճամբան վերջն ունեցած արագութեան կ'սովով միակերպ շարժելով կ'ընէր նէ. ասոր ստուգութիւնը անկման մեքենային վրան ալ կրնանք փորձէլ, եւ կը գտնենք որ միշտ՝ առջի մանրերկրորդին մէջ առած ճամբան 1/2 ա է։ Ետեւէն ճօճանակի վրայ խօսած ատեննիս

պիտո՞ր առևմանենք՝ որ ազատ ինկող մարմանց մէջ ար գրեթէ 30 Փարփզի սորբի զօրութիւն ունի. ուրեմն ազատ ինկող մարմին մը մէկ մանրերկրդորդի մէջ՝ գրեթէ 15 Փարփզի սոր ճամբայ կ'ընէ. ուստի ըստ օրէզըներնուս համաձայն՝ 2, 3, 4, մանրերկրդորդի մէջ 60, 135, 240 . . . սոր ճամբայ պիտո՞ր ընէ:

թէ. որ որոշեալ բարձրութիւնէ մը ինկող մարմանյն արագութիւնը՝ անմիջապէս կ'ուզենք նէ գտնել. ընդհանուր ձեւերով գիրութեամբ մը կը զանենք. արագութիւնը $\psi = w \times d$, ճամբան $w = \frac{\pi}{2} d^2$, առ երկու ձեւերէն կ'ելլէ.

$$\psi = \sqrt{2wh}$$

ուրեմն՝ արագութիւնները ճամբաներուն քառակուսի արմատներուն հետ չամեմատական են: Զորօրինակ թէ որ 100 սոր բարձրութիւնէ մարմին մը վար իշխալու ըլլայ, իր արագութիւնը, այսինքն $\psi = \sqrt{2 \cdot 30 \cdot 100} = 77,4 . . .$ սոր է:


Ո՞խակերպ յապաղող շարժումը՝ ըստ ամենայնի միակերպ մեղող շարժման հակառակն է. ինչպէս գէպ ի վեր նետուած մարմանց վայց կը տեսնուի. ինչ օրենքով որ մարմանց մը վար իշխալու ատեն արագութիւնը կ'աճի՝ ճամբան կ'առելնայ, նոյն օրենքով ալ վեր նետուած մարմանց մը արագութիւնը կը նուազի ու ճամբան կը պատիկնայ: Զորօրինակ թէ որ վեր նետուելու ատեն՝ 90 սոր արագութիւն ունի նէ, առջի մանրերկրորդէ ետեւ՝ 30 սունաչափ մը կը պակսի եւ կը մնայ 60 սունաչափ, երկրորդ մանրերկրորդէ ետեւ՝ երկու 30 կը պակսի, կը մնայ 30. երրորդ մանրերկրորդէ ետքը երեք 30 կը պակսի ու կը մնայ ոչինչ. ուստի երեք մանրերկրորդէ ետքը նոյն մարմինը կը ստիպուի վար իշխալու սկսիլ-եւ իշխալու ատեն երեք մանրերկրորդէ ետքը՝ երեք 30՝ որ է 90 արագութիւն կը ստիպայ, որն որ առ ջի արագութիւնն է: Առ ջի մանրերկրորդին մէջ համած բարձրութիւնը 90էն 15 պակսա՝ 75 սոր է, երկրորդին մէջնորդ՝ 90էն 3-15 պակսա՝ 45 է. երրորդին մէջ՝ 90էն 5-15 պակսա 15 է: Առանցմէ կը հետեւի որ մարմին մը վեր երեքու համար այնչափ ժամանակի կը կարուի, որչափ որ իշխալու համար կը կարուի նէ: Եւ դարձեալ՝ ես դարձած ատենն ունեցած արագութիւնը՝ վեր երեքու ատեն ունեցած արագութիւնը հաւասար է: Ուստի թէ որ վեր նետած քարենիս օդի մէջ 8 մանրերկրորդ կ'եցան նէ, ըսել է որ 4 մանրերկրորդի մէջ ելած է. 4ի մէջ ալ բնշած: Աղյուպէս թէ որ մարմինը որոշեալ թափափ (նշանը) գետինը զարնելու առջ՝ երկինք նետուելու ըլլայ՝ նոյն մարմինը կու զայ զարձեալ նոյն թափափ գետինը կ'իշխայ կը զարնուի:

177. Եւտողական շարժում: — Ո՞արմինը՝ ուղղաձիգ ուղղութենէն զատ ուղղութեամբ մը նետուելու ըլլայ, կորագիծ ճամբայ մը կը կազմէ, ինչպէս քար մը նետելու ատեն կը տեսնենք, աս ճամբան անկման օրէնքին ձեռքբը կը լնանք զտնել: Ամենէն պարզ գէպքն առնելու համար՝ մոտածենք որ՝ մարմին մը կամ քար մը հորիզոնական ուղղութեամբ նետուի: Հիմա թէ որ ծանրութեան զօրութիւնը չըլլար նէ, յայտնի է որ՝ նշն մարմինը կամ քարը հորիզոնական ուղղութեամբ միակերպ արագութեամբ մը յառաջ կ'երթար, ուստի առջի տրուած

Հարուածով առջի մանրերկրորդի մէջ՝ տէն յ, հասնելու ըլլար (Պատ. 160) երկրորդին մէջ՝ բէն զ, երրորդին մէջ՝ զէն

Պատ. 160.

ա թ զ թ և զ



յ, եւ այն ճամբայ կը ընէր ու խրաքանչիւր մանրերկրորդէն ետեւ՝ յ, զ, յ կէտերը կը հասնէր, բայց ժանրութիւնը վասն ազգելով՝ զի՞քը դէպի վար կը ձգէ, ուստի երկու զօրութեանց արդիւնաբարին հետեւելով՝ առջի մանրերկրորդէն ետքը յ կէտէն 15 ոտք վար կէտի մը վասյ կը գտնուի. երկրորդ մանրերկրորդէն ետեւ՝ զէն 60 ոտք վար կէտի մը վասյ կը գտնուի, եւ այն. այսպէսով կոր գիծ մը կ'ելլէ, որն որ կոնագիծ (Parabole) է:


Վ. Եղանակաւ կրնակք ինչ եւ իցէ ուղղութեամբ նետուած մարմնոյն ճամբան գտնել: Բայց աս ալ զիսնալու է որ աս ճամբաները օդին ընդդիմութեան պատճառաւը՝ կոնագծա-

կան ճամբէն քիչ մը կը խոսորին:

178. Կենդրոնական շարժում: — «Օանրութիւնը անանկ շարժումներ ալ յառաջ կը բերէ, որոնց մէջը՝ վերինին պէս՝ ծանրութեան զօրութիւնը զուգահեռական չ'ազեր, հապա բոլը ծանրութեան ուղղութիւնները մէկ կէտի մը կ'ուղղութիւնն եւ ան ատենը ընդհանուր ծանրութիւն կամ ձգողութիւն կը կոչուի՝ երկրիս վասյ եղած ծանրութիւննէն վերացընելու համար. այսպէս կը շարժին լուսնին՝ երկրիս ու մեղրակնե-

Պատ. 161.

թը՝ արեւուն չորս գին:



Վատածենք որ ակտը (Պատ. 160)

շարունակ ազգող ձգողական զօրութեամբ մը գէպի ի մ' կէտը ձգուի, եւ ինք շարժելու սկսած ատենը՝ մէկէն վայրկենական ազգող զօրութենէ մը այ ուղղութեամբ հարուած մը ընդունած ըլլայ, յայտնի է որ երկու զօրութեանց արդիւնաբարին հետեւելով՝ ային ուղղութեամբը կը շարժի, որն որ զաշեռական ձեւին օրէնքովը կը գտնուի: Ուստի մէկ որ առջի զօրութիւնը որոշեալ ժամանակուան մը մէջ՝ ար զ կը հասցընէր, իսկ երկրորդ զօրութիւնը յ հասցընէր նէ, յայտնի է որ ար պէտք է որ յ կէտին վասյ գտնուի. անկէ ալ ինք իրեն մնա-

լով դեռ ուղղութեամբ կը շարժեր, բայց ձգողութիւնը կամ ծանրութիւնը մ' կէտէն նորէն աղջելով՝ նոյնչափ ժամանակ կաւան մէջ դին վրայ գանուող մարմինը և կէտին վրայ կը դանուի. աս եղանակաւ բազմանկիւն երես մը կ'ելլէ, բայց միջոցները արտաքս կարդի պղտիկ առնելու ըլլանք՝ կոր գծի մօտ երես մը կ'ունենանք. եւ որովհետեւ բնութեան մէջ մ' կէնդրոնական զօրութիւնը միօրինակ կ'ազդէ, անոր համար ալ կոր երես մը կը կազմուի ու կորագիծ ճամբայ մը կ'ելլէ :


Աս դէպի ի մ' կէտը քաշով զօրութիւնը՝ մասնաւոր անուամբ՝ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԵՐՏԻՆ (Force centripète) ու մէկալ զօրութիւնը՝ որով որ մարմինը նոք իրեն մալով շօշափողին (Tangente) ուղղութեամբ յառաջ կ'երթայ՝ ՀԵՐՏԻՆ (Centrifuge) հետ կազմուի: Կէնդրոնահակ ու Շօշափողական զօրութեանց իրարու հետ ունեցած համեմատութեան համաձայն՝ բալորակ, հաւելթաձեւ, կոնագծական ճամբաներ կը կազմուին :

Լուսինը՝ մեր երկրիս չորս դին գարձնող կէնդրոնահակ զօրութեան մեծութիւնը կ'ուղենք ան գտնել. հետեւ ետք կերպազ կրնանք հասնի: Գիտենք որ երկրիս շրջապատը 40 միլիոն մէդր է, եւ որովհետեւ լուսնայն ճամբան կէս արանազիծը կամ՝ ճառապայմբը՝ երկրիս կէս արանազիծ էն 60 անգամ մեծ է, անոր համար լուսնոյ ճամբան շրջանակը 2400 միլիոն մէդր կ'ընէ: Լուսինը աս ճամբան 27 օրուան, 7 ժամու ու 43 վայրկենի մէջ կը կատարէ. որ է բայց 39.343 վայրկենի մէջ $\frac{2,400,000,100}{39.343} = 61,000$ մէդր ճամբայ կ'ընէ:

Հիմա՝ բանիք թէ (Պատ. 162) ար աղեղը լուսնոյն մէկ վայրկենի Պատ. 162.

մէջ բարձ 61,000 մէդր ճամբան ըլլայ. յայտնի է որ այլք ան ճամբան է՝ որն որ լուսինը միայն երկրիս կէնդրոնահակ զօրութեամբը մէկ վայրկենի մէջ կը կատարէ: թէ որ շօշափողական զօրութեան աղդեցութիւնը դադրէ: Աս այդ ճամբան մեծութիւնը գտնելու համար՝ երկրաշափութիւնը օգնական կ'առնանք. ար ճամբան որչափ որ պղտիկ առնելու ըլլանք՝ պղնչափ իրեն կորութիւնը կը քիչնայ, ուստի կրնանք առանց մեծ միավի մը ուղղողի մը սկսել. եւ ան առնենք արյ ուղղանկիւն մը կը ըստ. բդ գիծ անկիւն մը կ'ըստ. բդ գիծը՝ ուղղանկիւն մը կ'ըստ. ներքնաձիգին վայ ուղղորդ գիծ մը կ'ըստ. երկրաշափութեան մէջէն զիտենք որ ար զիծը՝ միջին համեմատական է ապ եւ այ գծերուն, որմէ կը հետեւի որ ար² = ապ × այ. ասկէ ալ ապ = $\frac{ար^2}{այ}$.

ապին առջին երկու ծանօթ թիւեր ունինք. ար = 61,000 մէդր. իսկ այ՝ որն որ լուսնոյ



Տամբուն տրամադրծն է՝ հաւասար է 763,950,000 մէդրի. վերի հաւասարութեան մէջ աս թիւերը դնելու ըլլանք՝ կը լսայ ադ = 4,87 մէդր, այսինքն լուսնոյն մէկ փոյրկենի մէջ գէպ ի երկիր ընելու Տամբան՝ 4,87 մէդր է:

Առ ադքեցութիւնն ունեցող զօրութիւնը՝ այսինքն կենդրուահակ զօրութիւնը՝ ինչպէս ըսնիք՝ ուրիշ զօրութիւն մը չէ՝ բայց եթէ ան զօրութիւնը՝ որով որ քար մը գետինը կ'իյայ, այսինքն ծանրութեան զօրութիւնը։ Ընդունելու ըլլանք որ մեր երկրին վրայ տեսնուած ծանրութեան զօրութիւնը՝ մընողութեն վեր ալ կ'ազգէ, յայտնի է որ իր սաստկութիւնը երթալով կը նուազի, և հեռաւորութեան քառակուսոյն չետ խոտորնակ համեմատութեամբ կը նուազի։ ուրեմն լուսնոն երկրին կենդրուն 60 անգամ չեռու ըլլանք՝ իր վրայ ազդուած ծանրութեան զօրութիւնը 60³ = 3600 անգամ երկրին վրայինէն նուազ պիտ'որ ըլլայ. եթէ երկրին վրայ՝ աս.ջի մանրերկրորդի մէջ Տամբան՝ 4,9 մէդր է նէ, լուսնոյն մէկ մանրերկրորդի մէջ՝ գէպ ի երկիր ընելու Տամբան $\frac{4,9}{60^3}$ մէդր կ'ըլլայ. որն որ մէկ վայրկենի մէջ՝ այսինքն 60 մանրերկրորդի մէջ $\frac{4,9}{60^3} \times 60^3 = 4,9$ ։ Այսինքն՝ լուսնին գէպ ի երկիր՝ մէկ վայրկենի մէջ ընկը մարմար՝ մէկ մանրերկրորդի մէջ ըրած Տամբուն հաւասար է։ Ասով միանդամոյն կը հաստատուի՝ որ լուսնոյ վրայ տեսնուած կենդրուահակ զօրութիւնը՝ ծանրութեան հետ նոյն է, որովհետեւ նոյն զօրձքը յառաջ կը բերէ։

Բայց վերը աստղաբաշխական զննութեամբ՝ լուսնոյն մէկ փայրկենի մէջ՝ կենդրուահակ զօրութեամբ ըրած Տամբան 4,87 մէդր գտած էնուք, որն որ 4,9էն քիչ մը կը տարրերի. բայց աս տարրերութիւնն ալ չէր տեսնուեր՝ թէ որ առնափարք թիւերն ալ հաշուի մէջ տանդինք. զորօրինակ լուսնին Տամբուն ժամանակին մանրերկրորդները թուղթ տուննը, նոյնպէս լուսնին երկէս ունեցած հեռաւորութիւնը 60 անգամ երկրին կէս տրամադրին հաւասար զբնիք, որն որ ճիշդ հաշուալ 60,16 է։

Աս լուսած եղանակա. բոլոր մնլորակներուն արեւուն չըրս զին դառնալը կը մէկնուի. ուսափ ան զօրութիւնը որն որ քարը գէպի երկիր կը մղէ, բոլոր տիեզերաց մէջ մեր մնլորակաց համագրութեանը ներդաշնակութիւնն ալ կը պահէ։

Աս ընդհանուր ծանրութեան կամ՝ Շանհրականութեան երկւելք գիւտը՝ Աւելանին սրամատութեան ու անխոնջ փութ ոյն պարագակն ենք։

Ան Տամբով որով որ լուսնոյն շարժման մէջ տեսնուած կենդրուահակ զօրութեան մեծութիւնը որութցինք, կընանկ կենդրուահակն զօրութեան համար ընդհանուր առաջադրութիւն մը կազմել։ Կենդրուահակ զօրութեան իրրեւ շափ ադ Տամբան առնելու ըլլանք՝ որով մարմին մը ժամանակի մը միութեան մէջ գէպ ի կենդրուն ձգուի, և նոյն զօրութիւնը ոռով նշանակելու ըլլանք, ան առենք կ'ըլլայ ո = $\frac{m^2}{m^3}$, և որովհետեւ ար աղեղը մարմնոյն ժամանակի մը միութեան մէջ ըրած բուն Տամբան է, երկրաչափութեան օգնութեամբ կը գտնենք՝ ար = $\frac{2\delta}{\theta}$, ծ զիրը բոլորաձեւ Տամբուն կէս տրամադրէ՝ կամ ճառա-

1 Տես Երկրաշափութիւն, Հ. Դուկ. Ա. Տէրուերեան, իլլ. ինքնամ, Երկո 172:

գայլիթը ու ժ՝ շրջանին ժամանակը սեպելով։ Այ ալ նոյն ճամբուն տրամադիծն է, ուստի հաւասար է շճ։ աս գաաներնիս առջի հաւասարութեան մէջ դնելու ըլլանք, ան ատենը կը լլայ

$$n = \frac{2\gamma^2\delta}{d^2} *$$

աս ձեւս կը ցուցինք որ երրոր երկու մարմիններ զանազան շրջանով ու զանազան ժամանակաւ շարժելու ըլլան՝ “կենդրոնահակ զօրութիւնները՝ ըրած շրջաններուն ճառագայթներուն հետ ուղիղ կը համեմատին, իսկ դառնալու ժամանակներուն քառակրուսիններուն հետ խոսուրնակ։”

Թէ որ աս օրէնքը երկու մոլորակներու վրայ դարձնելու ըլլանք, մէկուն ճառագայթը ճ ու ժամանակը ժ, իսկ մէկապինը ճ ու ժ դնելու ըլլանք, աս համեմատութիւնը կ'ունենամք՝ Ճ³։ Ճ³ = Ժ²։ այսինքն “երկու զատ մոլորակներու ճամբուն ճառագայթին երրորդ կարողութիւնը կամ խորանարդը՝ գառնալու ժամանակին քառակրուսոյն հետ ուղիղ կը համեմատի։” Աս օրէնքը Քէփէրը իր երկայն զննութիւններով գտած է ու Երրորդ քէփէրեան օրէնքը կը կոչուի։

Կերձանի մը ճոմը ծանրիեկ մարմին մը կապելով ու մէկալ ճոմէն բռնելով դարձնելու որ ըլլանք, դերձանք ձգտողական վիճակի մը մէջ կը մանէ, որն որ այնչափ կ'ամճի՝ որշափ որ մարմինը շուտով դարձնելու ըլլանք։ բայց թէ որ դառնալու ատեն մէկէն դերձանք կարուելու ըլլայ՝ մարմինը ալ չիդառնար հապա իր անգործութեալինը շօշափողական ուղղութեամբ յառաջ կ'երթայ։

Կերձանին ասանկ ձգտելուն պատճառը՝ կենդրունիոյ չշրջնէն (Force centrifuge) կը կոչուի։ Արովչեաեւ հոս դառնալու ատեն գերձանին ընդդիմութիւնը կենդրոնահակ զօրութեան տեղը կը բռնէ, բսել է որ կենդրոնախոսյս զօրութիւնը՝ կենդրոնահակ զօրութեան հաւասար ու ընդդիմակաց է. և կը բռնանք կենդրոնահակ զօրութեան վրայ լսածնիս՝ ասոր ալ մերձեցնել. այսինքն՝ կենդրոնախոսյս զօրութիւնը՝ ճամբուն ճառագայթին մեծութեան համեմատ կը մեծնայ, իսկ դառնալու ժամանակին քառակրուսոյն մեծութեանը շափ կը պրզտիկնայ։ Դարձեալ յայտնի է թէ ինչպէս որ կենդրոնահակ զօրութիւնը՝ նշյնպէս կենդրոնախոսյս զօրութիւնը՝ դարձող մարմնոյն զանգուածին մեծութեան համեմատ կը մեծնայ։

Հաստատուն կէտի կամ առանցքի մը վրայ շրջում կամ շրջշրջում եղածին պէս՝ կենդրոնախոսյս զօրութիւնն անմիջապէս կը ծնանի. եւ որովչեաեւ երկիրս ալ հաստատուն առանցքի մը վրայ կը շրջի կամ կը դառնայ, անոր համար ինքն ալ կենդրոնախոսյս զօրութիւն ունի. թէ պէտեւ դառնալու ժամանակը ամէն աեղ նոյն է, բայց ամէն աեղ առանցքէն նշյնչափ հեռաւոր ըլլալուն, կենդրոնախոսյս զօրութիւնը ամէն աեղ


¹ 1571ին ծնած գերմանացի երեւելի մամէէ մազիքոս ու աստղաբաշխ մըն է։

նցյն սաստկութիւնը չունի, ամենէն շատը հասարակածին վրան է, իսկ բեւեռաներուն վրայ ոչինչ է, անոր համար հասարակածը քիչ մը դուրս ցցուած է, իսկ բեւեռաները ներս են մոած, որով երկիրը իր կորութիւնը կորանցուցած է:

Երկիրն գեղ ի բեւեռաները նուազող կենդրոնախոյս զօրութիւնը ծանրութեան գէմ ազդելով՝ նոյնը կը տէարցընէ. բայց որպէս զի ծանրութեան զօրութիւնը ոչնչացընէ. յայտնի է որ հիմակուան իր դառնապւ արագութենէն շատ աւելի արագութեան մը կը կարօտի:

Կենդրոնախոյս զօրութեան փարձերը շատ եղանակաւ կրնան ըլլալ. ինչպէս մեծ անիւի մը ձեռօք՝ պղտի անիւ. մը մեծ արագութեամբ դարձնելով ու անոր վրայ զանազան եղանակաւ մարմններ դնելով. պատ. 163ը կենդրոնախոյս զօրութեամբ երկիրն առած ձեւը շատ ա-

ղատ. 163.




գէկ կը ցուցընէ. ինք իրմէ կը տեսնուի որ՝ ո մեղենիւն դարձնելով և յ յարին ձեռօք ուրիշ աւելի պղտիկ անիւ մը շուտ շուտ դառնաղով. ինչպէս ոլ շարժական շրջանակը (վէճ ուշը) վար կիշնոյ, վրան կը տափակնայ ու քովերը կ'ու. ին, երբոր վարի զույիը հաստատուած՝ վերինը վար վեր կրնայ շարժի:

Կենդրոնախոյս զօ-

րութեամբ կը մեհնուի թէ ինչն. համար՝ ըրով կամ ուրիշ բանով մը լցուն աման մը արագ դարձնելու ըլլայ՝ մէջն բան մը շիթափիր. որովհետեւ շուտով դարձնելուն յառաջ եկած կենդրոնախոյս զօրութիւնը ծանրութեան հաւասարելով կամ անցնելով՝ մարմննը շիկնար վար ինալ:

179. Ճօճում ու Ճօճանակ: — Իսած ենք որ կախուած մարմնն մը՝ երբոր իր ծանրութեան կէտին վրայ յեցած չէ՝ հառա իր ծանրութեան կէտէն վեր եղող կէտի մը վրայ յեցած է, ան ատեն մարմննը իր հաւասարակշիռ կեցած դիրքէն խոտորածին պէս՝ դարձեալ կը դառնայ ու իր առջի վիճակին մէջ կ'ուղէ մտնել. զօրորինակ առնունք դերձան մը ու ճոժը ծանր կեկ մարմնն մը կապենք եւ մէկալ ճոժէն հաստատուն վեր բռնելով՝ մարմննը ուղղաձիգ դիրքէն սկսինք մէկ կամ մէկալ կողմը խոտորցընել. կը աւեսնենք որ մարմննը ինք իրեն թող տրուածին պէս՝ մէկ ու մէկալ կողմը կը սկսի հէծուլ ու միշտ մի եւ նոյն ուղղաձիգ երեսի վրայ կը ճօճայ. ինչպէս Պատ. 164ը կը ցուցընէ՝ մարմննը այ ուղղութենէն աս ուղղութեան մէջ բերելու ըլլանք՝ ոյ աղեղ մը շինելով՝ նորէն առջի տեղը կը դառնայ, բայց այնպիսի արագութեամբ կու գայ որ անդիի կողմն ալ հաւասար աղեղ մը կը կազմէ ու մինչեւ ի կը համնի. բայց հոն ալ

Պատու. 164.



Հիմնակավ մաս դարձեալ եւս կը դառնաց ու իր ազեղէն կ'անցնի, եւ ասանկավ շմիակերպ ճեսպող ու շմիակերպ յաղաղող շարժմանը մը միօրինակ կ'երթաց կու գայ կամ կը ճօճայ. վեր ելլելու առեն իր արագութիւնը կը սկսի պակսի, իսկ վար իշնալու առեն աւելինալ. ան վարքիւննն մէջ՝ ուր որ հաւասարակշռութեան զիբքին մէջ կու գայ նէ, առենէն մէծ արագութիւնն ունի:

Վա՞նդական շարժող կամ ճօճացող մարմին մը մասնաւոր անունմը կ'առնու. ու կը կոչուի ճօճանահ (Pendule): Բնագէտները երկու առասկ ճօճանակ կը մասածնի, որոր կամ յանդադարձակ ճօճանահ ու բարձրացած կամ չէնդադարձակ ճօճանահ. առջինն մէջ զերձանը կամ մարմնոյն կախուելու միջնորդը՝ ծանրութիւնէ բոլորովին զուրկ կը մասածուի, ծանրութիւնը միայն կախուած մարմնոյն վրայ կը մասածուի. իսկ երկրորդին մէջ երկոքն ալ ծանր կը մասածուի: Յայտնի է որ առջի առասկ ճօճանակի միայն մասց մէջ է, բայց ճօճանահ (oscillation) օրէնքները իր վրայ դիւրաւ գտնուելով՝ մէկալ բաղադրեալ կամ նիւթական ճօճանակին ալ կը մերձեցուին, ինչու որ բաղադրեալ ճօճանակն ալ կընայ շատ պարզերէ բաղադրուած մասածոիլ, ինչպէս որ վերջնէն պիտօն զաւցենիք:

Փարձը կը ցուցինէ որ ճօճանակը միշտ հաւասար ազեղներ չիկազմիր, հասաւ երթալով կը պարփակնան. առոր պատճառը ոդին արգելւընէ, որն որ թուզ չխօսք՝ որ մարմինը մէկ կողմէ որչափ որ կը բարձրանայ նէ, մէկալ կազմի ալ ճիշջ նցյնչափ բարձրանայ, եւ ասանկով երթալով ազեղ կը պարփակն ու վերջապէս կը կննայ: Աէկ տասիճանի կամ մէկ մանրերկրորդի մէջ եղած ազեղն մեծութիւնը՝ ճօճանահ ԸՆԴ-ԵՐԱ-Լ-ԲԻ-Ն-Ե (Amplitude) կ'ըսուի, իսկ ժամանակը՝ ՏՐ-Ե-Ն-Ե-Ն-Ե:

180. Ճօճանակի օրէնքները: — Պարզ ճօճանակին օրէնքները ասմաք են. 1. ճօճանահ առևողութիւնը՝ ճօճացող նիւթին կամ գնդակին կըսէն ու որպիսութիւննէն ամեննեւնին կախում չունի: 2. Մի և նոյն ճօճանակին փոքրացոյն ճօճումներուն առևողութիւնը՝ ընդարձակութիւննէն կամ ազեղին մէծութիւննէն կախումն չունի, ուստի համաժամանակեան (isochrone) է. զրորինակ՝ Կ կամ Ծ աստիճանն ընդարձակութեամբ ճօճացող ճօճանակ մը՝ 1 աստիճան ընդարձակութիւնն մէջն ալ նցյնչափ առևողութիւն կ'առնենայ: 3. Անհաւասար երկայն ճօճանակներու ճօճանահ առևողութիւնները պյանդէս մէկզմէկու չետ կը

Համեմատին՝ ինչպէս ճօճանակներուն երկայնութեան քառակուսի արժանաները :


Վազի օրէնքին ճշմարտութիւնը իմանալու համար՝ զանազան նիւթերէ, ինչպէս երկամբէ, մամէ, փայտէ և աղլն, զբնգակներ շինենք ու հաւասար երկայնութեամբ բարակ դերձաններէ կախելով ճօճացընենք, եւ կը տեսնենք որ ամենն ալ մի եւ նցյն տեւողութիւնը կ'ունենան : Ասիկա անկէ կը պատճառի որ՝ ծանրութիւնը մարմնոց ամեն հիմքներուն վրայ զատ զատ հաւասարապէս կ'աղջէ, որով ամեն մէկը իր սեփական շարժմանը հաւասար արագութեամբ կը շարժի. ասիկա արդէն օգահանի տակ գատարել միջոցի մը մէջ նիւթը մարմնոց վրայ ալ տեսանք, միայն թէ հօն քիչ ասենառան միջոցի մէջ փորձածնիս, հօն ճօճանակին մէջ երկայն ատեն ալ կրնանք փորձել :

Աշրկորդ օրէնքին սառուցութիւնն ալ կրնանք զանազան դիւրին փորձերով տեսնել. որոնցման կ'իմանանք որ հաւասար երկայնութեամբ ինչ լից անկեամբ ճօճացող ճօճանակները համաժամանակեան են, այսինքն՝ մի եւ նցյն ճօճանակի մը գնդակը որչափ որ իր առջի դիրքէն քիչ կամ շատ խոտարցընելու ըլլանք, միշտ մի եւ նցյն ժամանակուան մէջ առջի դիրքին կը հասնի. ասոր պատճառը ծանրութեան ճեպող զօրութիւնն է, որն որ մէծ անկեամբ հեռացող գնդակին՝ մէծ ալ արագութիւն տալով՝ իսկ պղտիկ անկեամբ խոտարցին՝ քիչ արագութիւն տալով՝ երկուքն ալ մի եւ նցյն տեւողութիւնը կ'ունենան. զրորինակ՝ որաւ. 165ին մէջ յս ուղղութեանէն երկու ճօճանակներէն մէկը մինչեւ զ' ու մէկալ մինչեւ զ վերցընելու ըլլանկ՝ մէկանց թող տուած ատենիս զը դ հասնելու ատեն զ' ը դ' կը հասնի եւ վերջապէս երկուքը մէկտեղ ու կը հասնին :


Ճօճանակին համաց ամանակեան օրէնքը՝ կարիէ ոսին առջի զիւտերէն մէկն է: Կը պատճառի որ իր երիտասարդութեան առեն օր մը Բ-իցայի մայր եկեղեցւոյն կամարէն կախուած կամթեզն շին շարժելը տեսնելով՝ տեւողութեան հաւասարութիւնը նշանաց. ոյսպէս շատ անդամ՝ փոքր մասարութիւնը մէծ զիւտեր զանելու պատճառ կ'ըլլոյ :

Աշրկորդ օրէնքին սառուցութիւնն անկէ կը տեսնուի որ

որաւ. 166ին մէջ ու ճօճանակին ար ճամփան զ ճօճանակին զդ ճամփէն այնչափ պղտիկ է՝ որչափ ու ճօճանակին երկայնութիւ-



Պատ. 166.

Կը զի՞ն երկայնութենէն
Պատ. 167. պղտիկ է . որմէ յայտնի է

որ ար աւելի շուտ ու կը համեմ՝ քանի թէ զը դ . բայց ճիշդ համեմատութիւնը գտնելու համար առնունք երեք հատ զատ զատ երկայնութիւն ունեցող ճօճանակներ . եւ ինչպէս որ Պատ. 167ին մէջ կը տեսնուի , զնենք թէ՝ մէկուն երկայնութիւնը 1 , մէկալին 4 ու երրորդին 9 ըլլայ . ասոնք ճօճացընելով կը տեսնենք որ ճօճման տե-

ւողութիւնները կամ ժամանակները 1, 2, 3 թիւերուն պէս կը համեմատին : Զորօրինակ՝ 4 ոսք երկայնութիւն ունեցող ճօճանակ մը 1 ճօճում մը ընելու ատեն՝ իրմէ 4 անգամ կարծ ճօճանակ մը 2 անգամ կը ճօճայ . 1 ոսք երկայն ճօճանակ մը 3 անգամ երթալ գալու ատեն՝ 9 ոսք երկայն ճօճանակ մը միայն 1 անգամ կ'երթայ կու գայ :

Վա օրէնքները ամենեւին ծանրութեան որպիսութենէն կախում չունին . բայց ծանրութեան սաստկութեան աւելնալը կամ պակասիլը ճօճման բացարձակ տեւողութիւնը կը փոխէ . անոր համար մի եւ նոյն ճօճանակը աւելի ծանրութեան տակ՝ աւելի ալշուտ կը ճօճայ , իսկ նուազագոյն ծանրութեան տակ՝ աւելի կամաց :

Ճօճանակի մը երկայնութեան ու ծանրութեան սաստկութեան եւ ճօճման տեւողութեան մէջ եղած յարաքերութիւնը մասթեմադիքան ալ կը սորվեցնէ . Եւ ճօճանակի մը ճօճման տեւողութիւնը կամ ժամանակը ժ զնելով , ճօճանակին երկայնութիւնը է , ու ծանրութեան ճկող զորութիւնը ալ զնելով՝ առ հաւասարութիւնն է զտած

$$\sigma = 3,14 \sqrt{\frac{h}{w}}$$

$$\text{կամ } \sigma = 2 \sqrt{\frac{h}{w}}$$

առ շ = 3,14 թիւը շրջապատի մը իր տրամագծին հետ ունեցած համեմատութիւնը կը ցուցընէ : Աս մնդ հանար ձեւով վերի դրուած բոլոր օրէնքներն ալ հասանառուած կը տեսնենք . ինչու որ ճօճման տեւողութիւնը կամ ժամանակը = σ՝ բնդարձակութենէն կամ ճօճանակին նիւթեն անկախ է , իր հաւասարութեանը մէջ նոյները շեն տեսնուիր . նոյնպէս տեւողութեան՝ ճօճանակին երկայնութեան = ենք քառակունի արմատին ուղիղ համեմատութիւնը , իսկ ծանրութեան սաստկութեան = աբն հետ խռորնակ համեմատիլը յայտնապէս կը տեսնուի :

Աերի գրած ձեւերնուս ձեռքը՝ այն ճիշդ նշանակութիւնը՝ ճամանակի ճիշդ փորձերով կրնանք գտնել, ճօճանակին տեւողութիւնը մէկ մանրերկրարդ առնենք նէ, ճօճանակին երկայնութիւնն ալ 994 միլիմէտր առնելու ենք, արդ վերի հաւասարութեան մէջ՝ ժին տեղ 1 ու եին տեղ 994 դնելու ըլլանք՝ ար զիւրա. կը գտնենք, որ է ա = 9,8 մէտր:

181. Բաղադրեալ ճօճանակ : — Կամիկա պարզ ճօճանակին հետ համեմատելով՝ կրնանք զանազան անհաւասար պարզ ճօճանակներէ կազմուած մատճել, եւ որովհետեւ ծանրութիւնը բաղադրեալ ճօճանակի մը մէջ՝ կախուած մարմինէն զատ նաեւ կախող միջնորդին վրայ, ինչպէս՝ գերձանին կամ թելին կամ գաւաղանին եւ այլն, ազգեցութիւն կ'ընէ, անոր ամեն մէկ հիւլէն ալ կը ստիպէ որ երթան գան, անոր համար առանցքին մօտ եղող հիւլէ մը՝ իրբեւ կարճագյուն ճօճանակ մը՝ աւելի շուառվ կը շարժի, բայց որովհետեւ իրմէ վար իրբեւ երկայն ճօճանակ՝ կամաց շարժող հիւլէ ալ կայ, որուն հետ որ կապուած է, իր արագութիւնը կը նուազի, իսկ իրմէ վարինինը կ'աւելնայ: Բոլոր ճօճանակին հիւլէներուն վրան ալ ասանկ կրնանք մատճել. բայց յայտնի է երկու մէկզմէկ յապազող ու ճեպեցընող մասերու մէջ՝ պէտք է որ անանկ կէտ մըն ալ գտնուի՝ որն որ ոչ ճեպի ոչ ալ յապաղի, հապա պարզ ճօճանակի մը պէս շարժի, որուն երկայնութիւնը ան կէտին իր կախուած կէտէն կամ առանցքէն ունեցած հեռաւորութեան հաւասար ըլլայ. ահաւասիկ աս կէտը ՃԵՇՏԱՆ Էնդրան (Centre d'oscillation) կը կոչուի: Աւստի երր որ բաղադրեալ կամ նիւթական ճօճանակի մը երկայնութիւնը կ'ըսուի նէ, աս ճօճանան կենդրոնին կամ կէտին՝ կախուած առանցքէն ունեցած հեռաւորութիւնը կ'իմացուի, եւ կամ նցն բանն է՝ նշյնափ ճօճանան տեւողութիւն ունեցող՝ պարզ ճօճանակի մը երկայնութիւնը կ'իմացուի:

Ճօճանակի ձեռքը մը ծանրութեան սաստկութիւնը չափել կ'ուղենք նէ, յայտնի է որ՝ բաղադրեալ ճօճանակով պիտոր ընենք. բայց աս ճօճանակին մէջ երկու գժուարութիւն կայ, մէջ մը ճօճանան տեւողութիւնը ամենաճիշդ եղանակաւ գտնել, մէջ մ'ալ ան պարզ ճօճանակին երկայնութիւնը գտնել՝ որն որ ըստ ամենայնի նցն բաղադրեալ ճօճանակին արագութեամբը ճօճայ: Աս ետքի երկայնութիւնը՝ ԱՀԵՆ-ՃԵՇՏԱՆ ԵՐԻ-ԿԱ-ՐԵ-ՃԵՇՏԱՆ բաղադրեալ ճօճանակի կը կոչուի, որն որ մալթեմադրիգայի ձեռքը կը գտնուի: Բայց փորձառական եղանակաւ ալ կրնանք գտնել. ինչու որ ճօճանակի մը ճօճանան կենդրոնը ան յատկութիւնն ունի, որ գարձընելով իր առանցքին վրայ կախելու ըլլանք՝ ճօճանակը իր առջի տեւողութիւնը չիփոխեր, անոր համար ճօճանակի մը վրայ ան կէտը՝ որն որ առանց տեւողութիւնը փոխելու կրնայ առանցքին վրայ փոխա-

դրուիլ, ճօճման կենդրոնն է, ուստի եւ իր ու առանցքին մէջ եղած երկայնութիւնը վերածեալ երկայնութիւն է:

Վանքերկրորդական ճօճմանակի մը երկայնութիւնը հասարակածին վրայ 0,990925 մ.դր է, բեւեռէն 10° չեռու՝ 0,995924 մ.դր, Փարիզի մէջ 0,993827:

Պարզ ճօճմանակի շատ մատ է՝ պինագիսի բաղադրեալ ճօճմանակ մը, որն որ խիստ բարակ թելէ ու ծանր գնդակի մը կազմուած է. Բնակու որ եթէ թելը շատ երկայն ու ճօճմանակին երկայնութեան համամատած թեամբ գնդակին արամագիծը շատ պղպակ ը լուսու ը լույց՝ կրնակը առանց մեծ սխալի՝ գնդակին ծանրութեան կէտք՝ ճօճմանակին ճօճման կինդրոնին տեղը առնուալ իրբեւ վրայ ինկող սեպելով:

Բայց պինագիսի նիւթեական կամ բաղադրեալ ճօճմանակի մը մէջ՝ որն որ պարզ ճօճմանակին ձեւէն շատ տարրեր է, ճօճման կենդրոնը ծանրութեան կէտին վրայ չի յնար, ուստի նոյն չէ. անոր համար ալ աւելի կամաց կը ճօճմայ. համազգի ծիշց գլանածեն կամ սղոցածոյ գաւաղանի կամ ճօճմանակի մը ճօճման կենդրոնը՝ գաւաղանին մէջտեղը չի յնար՝ ուր որ ծանրութեան կէտք կայ նէ, հապա կախաւած կէտէն գաւաղանին երկայնութեանը մասին վրայ կի յնայ:

182. Ճօճմանակին գործածութիւնները: — Ճօճմանակը երկու գլխաւոր գործածութիւն ունի. մէջ մը իրբեւ ժամացափ ներու կամ ժամացցյներու կանոնաւորիչ, մէջ մ'ալ իրբեւ երկրիս ծանրութեան օրէնքները ցուցընող:

Կիտենք որ կախուած ժամացցյներուն մէջ՝ ծանր կշխաներու ձեռքը անուակներ դառնալով՝ ցուցակը շարժման մէջ կը դրուի, բայց ան ալ դիտենք որ՝ վար ինտող մարմիններուն արագութիւնը երթարով կ'աւելնայ, որով եւ ժամացցյն ցուցակը երթարով շրուտով դառնալու կը սկսի. ասոր ճար մը հոգալու համար՝ ճօճմանակը մէկիկ է, որն որ աս միաւ կերպ շարժումը միակերպ կ'ընել կամ կը կանոնաւորէ: Ինչպէս՝ կշխաները կախուող առանցքին վրայ ժամանիւ մը կայ, որուն ժանիքները ճօճմանակին ամէն մէկ երթարուն դարձուն՝ երկանու ծիշց ունելիքով մը կը բռնուին ու թող կը տրուին, որով կշխաները միակերպ վար կ'իջնան եւ ցուցակն ալ միակերպ յառաջ կ'երթայ, որովհետեւ ճօճմանակը միշտ հաւասար անւողութիւն ունի, ինչպէս որ ըստ ենք: Հասարակօրէն ժամացցյներու համար մանրերկրորդական ճօճմանակներ կը գործածուին, որոնց ամէն մէկ ճօճալը մէկ մանքերկրորդ կը ցուցընէ, իսկ վաթուն անդամ ճօճալը մէկ վայրկեան կը ցուցընէ: Ճիշդ ժամացցյներու համար անոր ալ միտ զնելու է որ ճօճմանակներուն ձողերը կամ դառագանները բարեխառնութեան փոփոխութեամբը կը փոխուի, կ'երկըննան ու կը կարձնան, որով ճօճումնին կը փոխուի, անոր համար ջերմութեամբ քիչ տարածուող նիւթեր պէտք է ընտրել, ինչպէս եղի մէջ յադած ու վրան վեր-

նիմած փայտ, եւ կամ զանազան գաւազաններ անանկ դիլքսով մը քովից քով շարուած ու բաղադրուած՝ որ փոփոխակի մէ կզմէ կու փոփոխութիւնը բառնան. աս դործողութիւնը համար համար համար (compensation) ըստւելով՝ անկէ ալ աս տեսակը ի հարդարական համար կը կոչուի, ինչպէս Պատ. 168ը կը ցուցընէ: Կրնանք նաև պատ. 168.

 ճօճանակին գնդակին տակը պտուտակ մը անց ցընելով՝ գնդակը վեր կամ վար ընելով ճօճանն տեւողութիւնը միշտ ամէն տեղ նցն պահել:

‘Ծորդի ժամացոցըներուն մէջ կը ո.ոցի տեղ զըստակը կը գործէ, իսկ ու զդամիդ ճօճանակին տեղը հորիզոնական ճօճանակ (Balancier) մը կը բանէ. բայց ըսդ հանրապէս ճշդութեան կողմաննէ՝ կախուած ժամացոցըներուն շատ քիչերը հաւասարած են, որոնք միանգամայն ժամացոցըներուն կոչուած են:’

‘Ծորդի ժամացոցըներուն 1500ին Կիւռնապէրկցի գլետրոս Հելէ անուամբ մէկը զտած է կը սառի. բայց սոյդ է որ ժամացոցըներուն կանոնաւորութիւնը 1657ին Հորանատացի Հերիկէնովին զիւան է:’

Ո.իշէր աստղաբաշխը՝ 1672ին Փարիզէն դէպ ի գայէն, որն որ Հասարակածին մօտ է, ճամբորդութիւն մը ըրած ատեն՝ տեսաւ որ հօն իր կախուած ժամացոցը ամէն օր 2½, վայրկեան եւս կը մնար, որով ստիգուեցաւ ճօճանակը կարճըցընել, որպէս զի կանոնաւոր յառաջ երթայ. բայց նորէն Փարիզ դառնալով՝ ժամացոցը սկսաւ ամէն օր գրեթէ նցնչափ յառաջ երթայ, որով դարձեալ ճօճանակը երկընցընելու ստիգուեցաւ: Ասով յայտնի եղաւ որ ճօճանակը երկրիս ամէն կողմը մի եւ նոյն շուտութեամբ չիմօճար, դարձեալ փորձերը կը ցուցընեն որ բարձր լեռան մը վրայ՝ ճօճանակը աւելի կամաց կը ճօճայ, քան թէ նոյն լեռան ոսքը: Ասոնց պատճառը ու-

րիշ բան չէ՝ բայց եթէ ծանրութեան տարրերութիւնը, ինչու որ հասարակածին մօտ կամաց շարժիլը եւ դէպ ի բեւերա շուտ շարժիլը՝ Հասարակածէն դէպ ի բեւերա ծանրութեան սաստկութեան աւելնալը կը ցուցընէ: Ճօճանակին աս տեսակ փորձերովը՝ երկրիս իր Հասարակածին վրայ ուռած կամ դուրս եւած իսկ բեւեռաներուն կողմը ներս մտած ըլլալը կամ թէ երկրիս կատարեալ կլոր չոլալը կը Հաստատուի: Դարձեալ սեւ-

տոնին ձգողութեան օրէնքին (ձգողութեան դէպ ի կենդրոն աւելնալուն) ուղղութիւնը ճօճանակին ձեռօքը շատ աղէկ կը հաստատուի : Մարմաց փոփոխակի մէկղմէկու վրայ ազդած ձգողութիւնը յայտնի եղանակաւ ճօճանակին խտորելէն կը ցուցուի . որովհետեւ երկրիս մասունքները զատ զատ խտութիւն ունենալով՝ ճօճանակին վրայ զատ ազդեցութիւն կ'ընեն : Կը տեսնենք որ բարձր լեռան քով ճօճանակը դէպ ի լեռ կը խտորի . եւ աս փորձով կրցած են միանդամայն լեռան խտութիւնը՝ բոլոր երկրիս խտութեանը չետ համեմատելով՝ երկրիս մրցին խտութիւնը գտնել, որ է 4, 56 :

183. Հարժիչ զօրութեանց ազդելու կերպն ու գործքերը : — Իստ մէծի մասին շարժիչ զօրութիւնները ուղղակի մարմնոյն միայն պղտի մասունքին վրայ կ'ազդեն, զորորինակ պիլիարտոյի մէջ զնդակ մը միայն իր երեսին պղտի մասին վրայ հարուած մը ընդունելով կը շարժի . նցյալէս հովը առադաստին վրայ ազդելով՝ բոլոր նաւը կը շարժէ, դարձեալ հրացանի գնդակին երեսին կէսը ճնշում կրելով՝ դնդակը դուրս կը ցատկէ . բայց միշտ մարմինները անանկ կը շարժին իբրեւ թէ բոլոր հիւլէներն ալ շարժիչ զօրութենէն ազդուած ըլլային . եւ իրօք ալ ուղղակի շարժում ընդունող մասը այնպէս կ'ազդէ մէկալներուն վրան, որ ոչ մէկը յառաջ կ'երթայ՝ ոչ ալ մէկալը ետ կը մնայ . ուղղակի շարժումն ընդունողը իր մօտը եղողին, ան ալ իրենին, մէկալն ալ մէկալին եւ այլն, կը հաղորդէ, մինչեւ որ վերջապէս ամէնը մէկանց սկսին շարժիլ . բայց յայտնի է որ աս շարժումը մէկէն մէկալին անցնելու համար փոքր ժամանակ մ'ալ կը պահանջնուի, ուստի կարճ ժամանակէ մը ետեւ մարմինը կը սկսի շարժիլ . աս ժամանակը թէպէտ արտաքսյ կարդի պղտիկ է՝ բայց անսահման պղտիկ չէ :

Մարմաց մը ամէն մասանցը վրայ զօրութիւնը ու ըստ հետեւորդի շարժումը տարածուելէն ետեւ, ինչպէս հրացանի գնդակի մը վրայ, մարմինը կը սկսի միօրինակ միակերպ շարժիլ յառաջ երթալ, մինչեւ որ իր առջին արգելք մը կամ հակառակ զօրութիւն մ'ելլէ . տարիներէ դարերէ ալ ետեւ անանկ կը շարժի, ինչպէս որ առջի վայրկենին մէջ կը շարժէր . այսպիսի շարժիչ զօրութիւն մը վայրկենական է, բայց իր աղդեցութիւնը յաւիտենական :

Բայց զօրութիւնները ամէն մարմաց վրայ ալ մի եւ նցյն եղանակաւ չեն աղդեր . զօրօրինակ հրացանի գնդակը պնչափ հետու ձգող զօրութիւնը՝ ուռւմը մը հազիւ կրնայ վերցընել . աս տարբերութիւնը մարմացն շատ կամ քիչ ծանր ըլլալէն է պէտք չէ ըսել, հապա անկէ է որ զօրութիւն մը պնչափ քիչ ա-

բագութիւն յառաջ կը բերէ՝ որչափ որ շատ հիւէներու վրայ կ'աղցէ, ուստի եւ շատ նիւթ շարժելու կ'ըլլայ: Մէքենականութեան սկիզբներէն մէկն ալ ան է որ՝ երբոր մի եւ նոյն զօրութիւնը զանազան մարմնոց վրայ աղդեխու ըլլայ, նոյն մարմնները այնպիսի արագութիւններ կը ստանան՝ որոնք իրենց զանգուածներուն չետ խոտորնակ կը համեմատին: Ենոր համար կեցող գնդակի մը ուրիշ գնդակով զարնեխու ըլլանք, երկուքն ալ կը սկսին շարժիլ, բայց առջինը իր արագութենէն՝ մէկալին զանգուածին համեմատ կը կորսընցընէ. թէ որ հաւասար զանգուած ունին նէ՝ արագութիւնը երկուքին վրայ ալ տարածուելով՝ առջինին կը արագութեամբ կը սկսին շարժիլ:

Օքրութիւնները մէքենաներու վրայ աղդեխով՝ զանազան գործքեր յառաջ կը բերեն. բայց որպէս զի աս գործքերը մէկ-զմէկու չետ համեմատենք, որով միանգամայն՝ ինչպէս որ հասարակօրէն կ'ըսուի նէ, մէքենայի մը զօրութիւնը չափենք, միութիւն մը կը դրուի. աս միութիւնը՝ նոր գաղղիական չափն առնելով՝ 1 քիլոկրամ բեռ մը 1 մէդր վեր վերցընող զօրութիւնն է, ուստի ան մէքենան՝ որն որ 1 քիլոկրամ բեռ մը 1 մէդր վեր կը վերցընէ 1 զօրութիւն ունի կ'ըսուի, կամ ան զօրութիւնը որն որ 1 քիլոկրամ բեռ 1 մէդր վեր կը վերցընէ՝ ան զօրութիւնը 1 գործք մը ունի կ'ըսուի: Կրնանք նաեւ քիլոկրամի տեղ լիտր առնուլ, իսկ մէդրի տեղ ոտնաչափն առնուլ. զորորինակ մարդ մը 1 կենդինար = 100 լիտր բեռ մը 70 ոտք վեր վերցընեխու ըլլայ՝ $70 \times 100 = 7000$ մէքենական գործ յառաջ բերած է կ'ըսուի:

Որպէս զի մէքենական գործք մը ճիշդ որոշենք՝ նաև ժամանակին ալ միտ դնելու ենք. հասարակօրէն մանրերկրորդը կ'առնուի. թէ որ ձիու զօրութիւնը կամ իր գործքը հաշուելու ըլլանք, վրայէ վրայ՝ մանրերկրորդի մը մէջ 75 է՝ քիլոկրամ-մէդրով՝ հաշուելով, իսկ անդզիական չափով, ձիու մը զօրութիւնը՝ 542 է՝ լիտրով ու ոտքով հաշուելով: Երբոր կ'ըզուի որ շոգեշարժ մէքենան, կամ նաւը, կամ անիւ մը եւ այլն, 6 ձիու զօրութիւն ունի, լսել է որ մէկ մանրերկրորդի մէջ 6×75 քիլոկրամ-մէդրի, կամ 6×542 լիտր - ոտքի գործք ունի, կամ թէ լսենք՝ ան մէքենային մէկ մանրերկրորդի մէջ յալլելու արգելքը այնչափ մէծ է, որչափ որ մէծ է՝ 6×75 քիլոկրամ բեռը 1 մէդր, կամ 6×542 լիտր բեռը 1 ոտք վեր վերցընելու արգելքը:


Բասածներնէս յայտնի է որ մէքենայի մը վրայ, ինչպէս լծակի կամ ճախարակի վրայ եւ այլն, աղդող զօրութիւնը՝ ան մէքենային ձեռագը չիմեծնար, իր գործքը չ'աւելնար, կամ թէ

ըսենք ան մեքենայով յառաջ բերուած մեքենական գործքը՝ ան գործքէն մեծ չէ՝ զորն որ նոյն զօրութիւնը անընդմիջապէս կրնար յառաջ բերել: Որովհետեւ մեքենայով մը բեռան յաղթելու ատեն՝ որչափ որ տրուած զօրութիւնը քիչնալու ըլլայ՝ այնչափ ժամանակը կ'աւելնայ. թէ որ բեռ մը մէկ ժամանակուան մէջ մէկ զօրութեամբ մէկ ճամբայ ընելու ըլլայ, մեքենայի ձեռոք նոյն բեռուան՝ կէս զօրութեամբ նոյն ճամբան ընել տալու ըլլանք՝ կը տեսնենք որ կրկին ժամանակ հարկաւոր կ'ըլլայ, եւ կամ նոյն ժամանակը պահելու ըլլանք՝ ճամբան կէս մեծութիւնը կ'ունենայ. որով մեքենական գործքը նոյն կը մնայ, որն որ ինչպէս ըսինք՝ ճամբէն, բեռէն ու ժամանակէն կախում ունի: Աւստի մեծ սխալմունք ըրած կ'ըլլանք՝ թէ որ ըսելու ըլլանք՝ որ մեքենաները զօրութեանց աղբիւրներ են, եւ կամ մեքենաներով շարժման քանակութիւնը կ'աւելնայ. ինչու որ որչափ որ մէկ կողմանէ վաստրիելու ըլլանք՝ մէկալ կողմանէ այնչափ կը կորսընցընենք, զօրութեան խնայութիւն եղածին պէս՝ արագութիւնը կը պակսի, աղէկ նայելու ըլլանք՝ մեքենայի մը գործքը եւ ոչ արուած զօրութեան կրնայ հաւասարիլ, ինչու որ զօրութեան մէկ մասն ալ շփման կ'երթայ: Բայց մեքենաները զօրութեան ուղղութիւնը ու շարժման որպիսութիւնը փոխելովնին եւ եղանակաւ մը մեր զօրութեանը խնայելովնին՝ մարդկան խիստ մեծ ու անանօրինելի ծառայութիւն կը մատուցանեն:

184. Ը արժման արգելքներ: — Ը ատ անգամ ըսած ենք որ չեմ շարժման վրայ մեծ աղջեցութիւն ունի. ինչպէս շատ փորձերէն կը տեսնենք. այնպէս որ եթէ շփում ըլլալու ըլլայր՝ ամենափոքր զօրութիւն մ'ալ ամենամեծ բեռ մը կրնար շարժել եւ մէջ մը շարժածը միակերպ արագութեամբ միօրինակ յառաջ կ'երթար. բայց յայտնի է որ բնութեան մէջն շփումը չիկրնար վերցուիլ:

Ը փումը իբրեւ շփում անկէ կը պատճառի՝ որ մարմնոյ մը երեսին ներս մտած ու դուրս ելած տեղերը՝ ուրիշ մարմնոյ մը ներս մտած ու դուրս ելած տեղերը մանելով, իրար կը ըլլունեն, ուստի զօրութիւն մը մարմինը շարժել ուղածին պէս՝ պէտք է որ կամ անդուրս ելած մասերը բռնութեամբ փրցընէ, եւ կամ միօրինակ մարմինը վեր հանելու ջանայ: Պատ. 169՝ շարժման արգելք եղող շփման

Պատ. 169.



մարմինը շարժել ուղածին պէս՝ պէտք է որ կամ անդուրս ելած մասերը բռնութեամբ փրցընէ, եւ կամ միօրինակ մարմինը վեր հանելու ջանայ: Պատ. 169՝ շարժման արգելք եղող շփման

զգալի օրինակ մըն է, եւ կը ցուցընէ որ ինչ եղանակաւ յի մարմինը ուրիշ մարմնոյ վրայ միշտ միօրինակ շփման մէջ է, որովհետեւ զօրութեամբ մը քիչ մը հրելով վեր կ'ելլէ յառաջ կ'երթայ, բայց մէկէն դարձեալ վար կ'իջնայ եւ պատէս շփումը միշտ կը մնայ: Ծփումը աս եղանակաւ ըմբոնելով՝ յայտնի է որ իրեն յաղթելու համար՝ ան զօրութիւնը պէտք է, որն որ ծուռ երեսի մը վրայ բեռ մը վեր քաշելու համար հարկաւոր է, արդէն բասծ ենք՝ որ աս զօրութիւնը բեռան միայն մէկ մասն է: Ծփման մէջ ան թիւը՝ որն որ զօրութեան առ բեռն ունեցած համեմատութիւնը կը ցուցընէ՝ Ծվաճան բորժութէ կը կոչուի: Ըսիկա շփուող երեսներէն շատ կախում ունի. եւ միայն փորձով կրնայ գտնուիլ, զօրօրինակ՝ հորիզոնական երկաթէ երեսի մը վրայ 1 կենդինար բեռ շարժել ուղելու ըլլանք՝ թէ որ բեռան շօշափող երեսն ալ երկաթէ ըլլալու ըլլայ՝ 27,7 լիտրի զօրութեան հարկաւորութիւն կ'ունենանք, կամ թէ բանք, ան զօրութիւնը պէտք է՝ որն որ 27,7 լիտր բեռ վեր վերցընելու համար հարկաւոր է, ուրեմն երկաթին երկաթը շօշափիած ատեն շփման արգելքը հարիւրին 27,7 է, ուստի շփման գործակիցն է 0,277:

Ծ փումը շատ տեղ վեսասակար ըլլալով՝ զանազան եղանակաւ կրնանք քիչընել, նախ՝ երեսները որչափ որ կարելի է նէ յշկելով, բայց շատ անգամ ալ շատ յշկելը յարում կը պատճառէ, որն որ գարձեալ մարմնոյն շարժումը կ'արգելէ, երկրորդ եղուուլով՝ երկաթները ձէթով՝ իսկ փայտերը ճարպով. երրորդ՝ շօշափող երեսները զատ զատ նիւթերէ շինելով, որովհետեւ համազգիներուն մէջ աւելի շփում կայ, ինչպէս փայտ փայտի հետ, եւ կամ երկաթ երկաթի հետ աւելի շփում ունի՝ քան թէ երկաթ արցրի հետ, եւ այն. չորրորդ՝ թեթեւցընելով ու շօշափման երեսը պղտիկցընելով, հինգերորդ՝ երեսներուն կը որ ձեւ տարով, որովհետեւ զլորակած ատեն շփում քիչ կ'ըլլայ. ինչպէս անիւներուն վրայ ալ կը տեսնենք:

թէ պէտ շփումը վեսասակար է, բայց աւելի ալ օգտակար է, ինչու որ առանց շփման ոչ կրնացինք քայլել, եւ ոչ կենալ, չէինք կրնար մարմին մը բռնել, դամերը, պտուտակները չէին բռներ, կառքի, շողեկառքի անիւները չէին դառնար, եւ ուրիշ հազարումէկ բաներ:

Ծ փման պէս ալ ջուրն ու օդը մեծ արգելք կը զնեն շարժման. աս արգելքը անոր վրայ է՝ որ մարմին մը օդց կամ ջրոյ մէջ շարժելու համար՝ նցն հեղուկները մէկդի ընելու ստիպուած է, որով եւ շարժիչ զօրութեան մէկ մասը անոր կը կորսուի: Ընդդիմութիւնը կամ արգելքը այնչափ մէծ է՝ որչափ

որ մարդկանց երեսը մեծ ու արագութիւնը շատ է եւ զբեթէ արագութեան քառակաւոցն չափ կ'աւելից :

Այս հեղուկներուն արգելքն ալ շատ օգուաներ ունի. առանց օդին լնոց դիմութեամբ անձրեւք, ձիւը, մանաւանդ կարկուար ան աստիճանի բանութեամբ կ'իջնար որ զարհարելի աւերներ կ'ընեւը, թառչունները չեխն կրնար թառչել, զեկերը ջրոյ մէջ չեխն բաներ, ջրոյ ու համբ ջաղաքքները չեխն գործածուեր, ջուրէն ծանր կենդանինները չեխն կրնար լողալ, եւ այլն :


Գ Լ Ա Խ Ա Բ .

ՀՐԱՄԱՆ ՔԱՂԱՔ ԱՆ ԱՌԱՋՈՂ ԺԱԿԱԽԱՆ

183. Յ րաշարժութեան սահմանն ու թարիչէլլեան տեսաթիւնը : — Յ է-լորժանիւնը (Hydrodynamique)՝ ծորելի մարմանց շարժման օրէլլուներուն վրայ կը խօսի եւ աւեսական մերենականութեան երեւեի ճիւղերէն մէկն է, բայց մենք միայն փորձառական եղանակաւ պիտօն խօսինք :

Յ բով լիցուն ու վրան բաց ամանի մը տակէն կամ՝ բռվէն ծակ մը բացուելու ըլլայ, ծորելին արագութեամբ մը դուրս կը վազէ կամ՝ կ'արտահասէ, օրն որ այնչափ մեծ է՝ որչափ որ ծակը ջրին երեսէն վար է նէ : Ա ազելու արագութեան ու ճրնշման բարձրութեան մէջ եղած կազմակցութիւնը՝ աս եղանակաւ կրնանիք բացատրել, ադուրս վազելու կամ՝ արտահասելու արագութիւնը՝ ան արագութեան չափ մեծ է՝ զորն որ ծորելոյն երեսէն մինչուկ ծակին խորութիւնն ինկող մարման մը կ'ունենայ, աս յառաջազրութիւնը թարրէլլուն պէսունիւն կը կոչուի : Ասկէ կը հետեւի թէ մնացէս որ վերէն վար ինկող մարմանները՝ ասանկ ալ աշորեցներուն արտահասելու արագութիւնը՝ ճնշման բարձրութեան քառակուսի արհանդին հետպատճեան:

պատ. 170. ուզիգ կը համեմատի,, զորօրինակ 100 սանդիմկը խորունկ եղող ծակէն՝ ջուրը 10 սանդիմ աւելի մեծ արագութեամբ կը հասէ, քան թէ 1 սանդիմկը խորունկ եղող ծակէն :



թէ որ (պատ. 170) հեղուկի մը արգդ կարգը ար ծակին վրայ զանուելով վար վազելու ըլլայ, յայտնի է որ չէ թէ միայն իր ծանրութեամբը կը վազէ, հասկա իր վրան դրա-

1. Յ է-լորժանիւնը՝ Յ է-լորժանիւն հականն է, եւ կամ՝ մեռ սկիզբներունիքն (Hydraulique) անոնց կը ասոր քու լուրջը տանելու, բերելու, բառների որ առ եղբնը առ լինին դորձ-


նուող բարոր չեղու կին սխանակին ծանրութեամբն ալ, աւստի ող բարձրութիւնը ո ով նշանակելու ըլլանց՝ հասման արագութիւնը $\varphi = \sqrt{2}$ առ կը լլաց, որն որ անկման արագութեան չետ նցն է :

Վատահաման արագութիւնը փորձով իմանալու համար՝ կրնանք կամ դէպ ի վեր եւ կամ դէպ ի հօրիզոնական ուղղութեամբ ցայտող ջրոյն ճառագոյթը բննիլ։ Պատ. 171 մէջ

Պատ. 171. ջուրը ծակէն այնւամի արագութեամբ ցատկելու ըլլաց՝ որը որչափ արագութեամբ որ ջրոյն երեսէն մինչեւ ո ծակին խորութիւնն իյնալով կ'աւնենար, յայտնի է որ մինչեւ ջրոյն երեսը կը համար, աս փորձը աւելի ճիշդ աւեննելու համար աստիճանաւոր ամանով մ'ալ կրնանք ընել, բայց միշտ կը աեւնենիր որ ջուրը մինչեւ նցն սպասուած երեսը չիցացաւեր, ասոր պատճառը շարժման արգելքներն են, ամենէն մէծ ազդեցութիւնը ջրին ճառագոյթին վայ վար բնկոյ ջրոյն ծանրութիւնը կ'ընէ, որն որ տակի ջրոյն վայ իյնալով՝ անոր վեր ելլել կ'արգելէ :

Հօրիզոնական ուղղութեամբ ցատկող ջրոյն ճառագոյթը կամ ծական ճամբայ մը կ'աւնենայ, որուն ձեւը արտահօսելու արագութենէն կախում ունի։ Դնենք մէ ս ծակը (Պատ. 172)

Պատ. 172.



ջրոյն երեսէն $0,1$
մէ գրխորունկէ ըլլաց,
թորիչը եան օրինաց
համաձայն՝ արտահօսման արագութիւնն է՝ $\sqrt{2 \times 9,8}$
 $\times 0,1 = 1,4$ մէդր.,
ուստի ջրոյն մաս մը ինչ եւ իցէ վայրիկենի մէջ՝ ծակը թող տալու ըլլաց՝ մէկ մանրա երկրորդէ մ'ետեւ,

ամանէն երեսէն $1,4$ մէդր չեռու կ'երթայ, ուրեմն $\frac{1}{10}$ մանրա երկրորդի մէջ $0,28$ մէդր կը չեռանայ, բայց որովհետեւ նցն չափ մաներկրորդի մէջ՝ $0,196$ մէդր վար կ'իյնայ, ուրեմն մէ որ ս ծակէն $0,196$ մէդր վար յէն ճառագոյթին վայ հօրիզոնական դիմ մը ձգելու ըլլանց՝ $0,28$ մէդր չեռաւորութեան

մէջ ջրոյն ճառագայթը կը կտրէ : Կոյնպէս թէ որ յ ծակը սէն չորս անգամ վար է նէ, ջուրը կրկին արագութեամբ կ'արտահուէ . անոր համար թէ որ յէն 0,196 մէդր վար եղած կէտէն շխտակ հօրիղնական գիծ մը ձգելու ըլլանք՝ ճառագայթը 0,56 մէդր հեռաւորութեան մէջ կը կտրէ :

186. Արտահոսած ջրոյն բազմութիւնը : — Որոշեալ աւտենուան մէջ արտահոսած ջրոյն բազմութիւնը՝ յայսնի է որ ծակին ու արագութեան մէծութենէն կախում ունի : Թէ որ ջրին բոլոր մասունքներն ալ նոյն արագութեամբ արտահոսելու ըլլայն՝ մէկ մանրերկրորդի մէջ արտահոսած ջրոյն բազմութիւնը դլան մը կը կազմէր՝ որուն խարիսխուը ծակին հաւասար կ'ըլլար : Բայց գործնականին մէջ կը տեսնենք որ՝ ոչ տեսական ձեւին ցուցըցածին չափ կը վազէ, ոչ ալ խարսխին մէծութեամբ : Ասիկա անկէ յառաջ կու գայ՝ որ ջրին ամէն մէկ մասն ալ նոյն արագութեամբ չիվազեր, հապա ջրոյ դլանին մէջի կողմերը աւելի արագութիւն ունին քան թէ գուրսինները, որովհետեւ արտահոսող ջրոյ դլանին մասունքները մէկզմէկ ձգելով կ'երկրունան ու իրենց տրամագիծը կը պղտիկնայ, որով ասոնց վրայ մէկալ ջրոյ մասունքը ետքէն գալով՝ իրենց շարժումն ալ ուշ կը սկըսին, նոյն պատճառաւ նաև ջրոյն գլանը ծակին մօտ կը նեղնայ, նուզպէս դատ . 173ը կը ցուցընէ . յին վրայ եղած ջրոյն միգատ, 173.

ջակտուրը լի բերնին վրայ եղածին գրեթէ թէ $\frac{2}{3}$ է : Այսպէս նաև իրաք արտահոսած ջրոյն բազմութիւնը տեսականին $\frac{2}{3}$ է :

187. Խողովակներուն ազդեցութիւնը : — Արտահոսումը փոխանակ ամանին ծակէն ըլլալով՝ նոյն ծակին վրայ դրուած բարակ խողովակներով ըլլալու ըլլայ՝ զարմանալի փոփոխութիւններ կը անենուին :


Թէ որ դրուած գլանաձեւ խողովակէն՝ ջրոյ ճառագայթը խողովակին կողմերուն կալելով՝ խողովակին տրամագծին մեծաթեամբ հոսելու ըլլայ, ան ատեն խողովակին պատճառաւը վազած ջուրը շատ կ'ըլլայ :

Խոնաձեւ խողովակի մը ձեռաք՝ լեցուն վազելու ատեն աւելի շատ ջուր կը վազէ : Բայց թէ ասոր եւ թէ առջինին մէջ՝ թէպէտ արտահոսած ջուրը կը շատնայ, բայց արտահոսման արագութիւնը կը քիչնայ :

Խնչպէս որ ըստնք՝ ծակէ մը ջուրը վազելու ատեն՝ ջրոյն գլանը կը պղտիկնայ կը նեղնայ, բայց թէ որ այնպիսի խողովա-




կէ մը անցնի՝ որուն կողմերը ջրէն թրցին, նոյն ատենք՝ ջրին դլանը կը մեծնայ, ինչպէս ոլատ. 174ին մէջ կը տեսնուի. եւ դատ. 174.



թէ իրօք խողովակին մէջ ջրոյն դլանը կը պըզ-արկնայ կը նեղնայ ու ետեւէն կը մեծնայ՝ անկէ յայտնի է՝ որ եթէ նոյն խողովակին ջրին ձեւը տարու ըլլանք (ոլատ. 175), գարձեալ նոյն հոսումը կը տեսնենք: Բայց այսպէս ջրոյ դլանը մեծնալով՝ պղտիկցած

ոլատ. 175.




կամ նեղցած ջրոյն արագութիւնը չիկրնար նոյն մնալ. թէ որ նոյն մնալու ըլլար՝ ջուրերը մէկզմէկէ կը բաժնուէին ու պարապ տեղ կը մնար, եւ որովհետեւ օդին ճնշմանը պատճառաւ չեն կրնար բաժնուիլ՝ անոր համար արագութիւնը կը քիչնայ:

թէ որ յիշուած խողովակին վրայ ծակ մը բանալու ըլլանք, մէջը օդ մանելով՝ ճառագայթը իր շարունակութիւնը կը կորսնցընէ: Եւ թէ ինչպէս միդ ունի պարապ տեղ կազմելու անկէ կ'իմացուի՝ որ եթէ խողովակին վրայ ուրիշ ցփ խողովակ մ'ալ գնելու ըլլանք՝ որուն փ ծայրը ջրոյ մէջ մնած ըլլայ, ջուրը կը սկսի խողովակին վեր ելլել, ինչպէս ոլատ. 174ին մէջ ալ կը տեսնուի:

188. Խողովակներուն կրած ճնշումը: — «Օսրելի մը ընդունարանէն խողովակի մը ձեռօք արտահուելու ատեն՝ խողովակին կողմերը ամեննեւին ճնշում մը չէին կրել՝ թէ որ շրիման արգելքին յաղթելու հարկաւորութիւն չըլլար, որն որ երբեմն այնչափ մէծ կ'ըլլայ՝ որ ջրակշռական ճնշման մէծ մասը նոյնին յաղթելուն կ'երթայ ու շարժումը աղեկ չիյաջողիր: Ինչպէս՝ թէ որ ամանի մը կողման վրայ հորիզոնական դիրքով երկու երեք ոտք երկայն առակին խողովակ մը գնելու ու ջուրը անկէ վաղցընելու ըլլանք, կը տեսնենք որ աւելի կամաց կը վազէ, քան թէ առանց խողովակի: Թէ որ հաւասար երկայնու-

թեամբ ու անհաւասար տրամադծով զանազան խողովակներով փորձելու ըլլանք, կը դանենք որ՝ որչափ որ խողովակի նեղնաւոյ ըլլայ՝ պնչափ ալ հասման արագութիւնը կը նուազի:

176) Ամանի մը երեսին վրայ դրուած խողովակին վրայ (Պատ. 176) ուրիշ ուղղաձիգ խողովակներ ալ դնելու ըլլանք՝ կը պատ. 176.




առևսնենք որ ջուրը շիտակ վեր կ'ելլէ՝ ան կէտերուն վրայ եղած ճնշման համեմատ, ու գէսի ի հորիզոնական խողովակին բերանը եղած խողովակներուն ջրցյն սիւնը կը պղտիկնայ, որ է ըսել՝ հորիզոնական խողովակին մէջի ճնշումը երթարով կը պղտիկնայ, ասկէ յայտնի է որ ամանին մէջի ջրին

բարձրութեան պատշաճող ճնշումը՝ իրեն համեմատ շարժում յառաջ չիրերեր եւ արագութեան մէկ մասը կը կորսուի:

189. Վրտահամանի պատճառած շարժումը: — Յ բով լիցուն աման մը հանդարտ կը կենայ, նեչու որ իր կողմանը նիչ եւ իցէ մասին վրայ եղած ճնշումը՝ անոր հաւասար ու ընդդիմակաց ճնշմամբ մը կը ցնջուի. բայց թէ որ ամանին մէկ կողմը ծակ մը բանալու ըլլանք՝ ջուրը դուրս վաղելով՝ նոյն կողման ճնշումը կը վերցուի, ուր որ անոր դիմացի կողմը ասջի մի եւ նոյն ճնշումնազ կը մնայ, ասանկով ամանին ծակ եղած կողման ճնշումը՝ դիմացի կողմանէ քիչ ըլլալով՝ ամանը արտահօսած ջրցյն ուղղութեան հակառակ պէտք է որ շարժի, եթէ ուրիշ

Պատ. 177.




արգելք մը չցանուի: Աս հակառակ շարժումը հրացաններուն կամ թնդանութեներուն նետուելու ատեն ետ երթարուն համեմատ է: Ջրցյն աս ֆրանցուսականը (Réaction) կրնակը գործիքով մը ցուցինել, որն որ Աէներէւն ջրունէ կը կոշուի, ինչպէս Պատ. 177ը կը ցուցինէ. ասիկա ուղղաձիգ յու դիւրաշարժ առանցքի մը վրայ դարձող ամանէ մը կազմուած է, որուն յատակին վրայ հորիզոնական խողովակներ են դրուած՝ որոնց վրայ մի եւ նոյն կողմը դարձած ծակեր

կամ՝ աս ամանին մէջ ջուրը լեցուածին պէս՝ ծակերուն կամ թէ ըսենք յի ամանին մէջ արտահոսած ջոյն ուղղութեան հաշուակ կը ոկսի ամանը շարժիլ ու մինչեւ որ ջուրը լմբնայ նէ կը դառնայ: Եսոր գործնական օգուտը՝ ամանին դառնալու ասեն՝ քովի բեռան վեր ելլելէն կ'իմացուի:

190. Խնկող ջոյն պատճառած շարժումը: — թէ որ ջուրը բարձր տեղէ մը շարունակ վար կյնալու ըլլայ, յայտնի է որ կրնայ իրեւ շարժիս զօրութիւն մը գործածուիլ, բայց ան ալ յայտնի է որ՝ մէկ ժամանակի միութեան մը մէջ այսպիսի զօրութիւն մը առ առաւելի իրեն սափ գործ մը կրնայ յառաջ ըերել. թէ որ ուրիշ մարմին մը վեր վերցընէ պիտօր նէ, իր բարձրութենէն աւելի վեր չիկրնար հանել ու իր կը էն աւելի կը աղ մարմին չիկրնար վերցընել. զօրորինակ թէ որ $2\frac{1}{4}$ ոսք բարձրէն ամեն մէկ մանրերկրորդի մէջ 800 լիտր ջուր կյնալու ըլլայ՝ շիռումը եւ ուրիշ արդելքները մէկդի առնելով՝ իր շարժման քանակութիւնը կամ արդիւնքը է $2\frac{1}{4} \times 800 = 19,200$. այսինքն մէկ մանրերկրորդի մէջ՝ 19,200 լիտր ըեռ մը 1 ոսք վեր վերցընող զօրութեան աւել կրնայ դրախիլ, ասիկա ձիու զօրութեան հետ համեմատելով՝ զրեթէ 48 ձիու զօրութեան հաւասար է:

Ջոյն անկման ճնշումը գործածելու համար՝ ընդհանրապէս այնպիսի անիներու վրայ իշնայ կու առան, որնկը հորիզոնական առանցքի վրայ ու զդամիդ կը դառնան: Սորերունակու ու զզամիդ առանցքի վրայ հորիզոնական գիրով ալ ջրանիւներ շիներու ոկտած են, որնկը գաղղիկրէն Turbine կը կոչուին: Աէ կնէ ըեւան ջրանիւն ալ կրնայ մերենաներ դարձնելու համար գործածուիլ, բայց առ առանկը դժուարու կը դառնայ. անոր համար ջուրը վարի կողմանէ հոսեցընելով աւելի կը դիւրինայ. թուղթու ոլոտ. 178ին մէջ ջուրը ուն

Պատ. 178.




գործվ՝ 178ին մէջ կը հոսէ, որն որ սին վրայ նստած կրնայ դառնալ անկէ ջուրը հորիզոնական խողովակին մէջ կ'երթայ եւ ծակերէն ար-

տաշուսելով խողովակը կը դառնայ և իրեն հետ առանցքն ալ դառնայով շարժումը ուրիշ բանի մը կը հաղորդաւի: Առ առաջ կ գրանիւս ները (Turbine) Ակովոխոյի մէջ շատ գործածուելուն աւագութեան կունենա ալ կը կոչուին:


191. Առաձգական հեղուկներուն շարժման օրէնքները: — Առներ ծորեցիներուն օրէնքներուն նման են: բայց պարզ եղանակաւ բացառելով անոնցմէ աւելի գժուար է: եւ աս օրէնքները Օ-Ռ-Շ-Ֆ-Ն-Լ (Aérodynamique) կը կաղմնն:

Պատ. 179.



Օակ մը ունեցող աճանի մը մէջ կազ դրուած ըլլալու ըլլայ, գուրսի օդին ձնշումն աւելի ձնշուած ատեն՝ ծակէն դուրս կը հոսէ: պարզ ծակէ մը, կարճ խողովակէ մը եւ երկայն խողովակէ մը հոսմանձայն կը հոսէ: Ան գործիքները՝ որոնցմայլ որ կազը հաստատուն ու շարունակ կը հոսէ նէ Կ-Շ-Ն-Դ (Gazomètre) կը կոչուին: Քիմիայի մէջ գործածուող (Պատ. 179) կազաչափը արդէն մեկնած ենք: Մեծ կազաչափները՝ որոնք որ լուսաւորութեան կազին համար կը գործածուին (Պատ. 180), ուրիշ սկիզբով շենուած են: ասոնց վրայ ալ արդէն խօսած ենք:

Պատ. 180.




192. Փրացներ: — Օդին կամ կազերուն զանազան արագութեամբ շարժումներ տալու համար Հ-Շ-Ջ-Ն-Ե կամ Չ-Շ-Ջ-Ն-Ե (Ք-Շ-Ջ-Ն-Ե) կը գործածուին: ասոնց մեծ տեսակը փոք

զլանէ ու մէջը օդախիտ վեր վար շարժող մը կը կաղմափ, ասիկա գոնակներով ու խողովակներով այնպէս կաղմուած է՝ որ խոսացած օդը դէպ ի փուռ շարժելով կրակը վառ կը պահէ:

Չեռքի վիբոցներուն պարզ ձեւը արդէն ծանօթ է. բայց որովհետեւ աս տեսակի վիբոցը շարունակ չիկրնար փշել, դարբիններու, քիմիագէտներու ու երգահարներու բով բաղադրեալ վիբոց կը գործածուի (Պատ. 181). ասոր վերի ամասը օդով լե-

Պատ. 181.



ցուելուն պէս՝ վրայի ծանրութենէն կոխուելով օդը կը ճնշուի եւ վերի ու վարի լ մասին մէջուեղի դըռնակնակը գոյուելով՝ օդը զ ծակէն գուրս կը հոսէ: Վարի մասը վեր վիբոցածին պէս՝ իր մէջի օդը կը ճնշու, որով մէջուեղի դռնակը կը բացուի եւ օդը վերինին մէջ կը մտնէ: Վարի մասը նորէն վար իջևալու առեն նոյն դռնակը կը գոյուի, իսկ արտաքին օդին հետ հաղորդութիւն ունեցող վարի գոնակը կը բացուի, ու նորէն օդով կը լեցուի, որն որ գարձեալ վերի մասը կը խօժուի, որուն մէջի օդը թող չիտրուիր որ համեմ: Դիմացուի որ վարի մասը նորէն օդով լեցուելով՝ վերի մասէն օդը զ ծակէն գուրս անընդհատ կը հոսի:

193. Առաձգական հեղուկներուն կողմանական ճնշումը :

— (Ծ) ը խողովակի մը մէջէն անցնելու ատեն՝ շիման արդ ելքին ալ յաղթէ պիտ' որ, որով ճնշուած օդին կամ կաղին շարժումը կը նուազի. խողովակին կողմերուն կրած ճնշումը դէպ ի խողովակին ճոթը երթարով կը քիմայ, ինչպէս ծորելիներուն համար ըսած էնք, եւ նոյնը կրնանք փորձով ալ իմանալ՝ թէ որ խողովակին վրայ խոտախիներ զնելու ըլլալք:

«Օ» որելիներուն նման երեւցիթ մ'ալ կը տեսնենք առաձգ, հեղուկներուն վրայ: Ճնշուած օդով լեցուն ամանի մը յատակին վրայ 1 մինչուեկ 2 մատ տրամագծով ծակ մը բանալու ըլլալք՝ օդը սաստկութեամբ գուրս կը հոսէ: Հիմա աս սաստկութեամբ հոսող օդին դիմացը 7 մինչուեկ 8 մատ տրամագծով վայսէ: կամ մետաղէ բարակ տախտակ մը մօտեցընելու որ ըւլանք, առջի ընդդիմութեան յաղթելէն ետքը՝ կը տեսնենք որ տախտակը ալ չի բույր կը կենայ ու բերնին մօտ կը սկսի ճօճալ, եւ օդը ձայն հանելով տախտակին ու ամանին մէջի միջոցէն անցնելով գուրս կը հոսէ: տախտակը ետ առնել կ'ուզուի նէ՝ զօրութեան մը հարկաւորութիւն կ'ըլլայ:

«Ա» երեւութիւնն մէկնութիւնն աս է: «Ծակէն ելլող օդին ձառագայթը՝ ամանին երեսին ու տախտակին մէջուեղի կը տա-

բածուի, ինչպէս Պատ, 182ը կը ցուցընէ՝ որչափ որ տախտակառատ. 182. կին եզրներուն կը հասնի նէ՝ այն չափ ալ պէտք կ'ըլլայ որ տարածուի, ըստ ամենայնի ան գէպքին պէս՝ ուր որ ծորելիները՝ կոնաձեւ երթաղով մեծցող խողովակը միշտ լեցընել կը ջանան. ուստի աս եղանակաւ տախտակին ու ամսնին մէջ տեղը անօսրացած օդ կազմուելով՝ միմնորտական օդը դուախտակը տակէն կը հրէ ու թող չխտար որ վար իյնայ:

Ֆէրէտէյ ասոր գիւրին մէկ փորձը կը սարվեցընէ. ձեռութերնուոս մասուըները քովէ քով սխմելով՝ ցուցամատին ու միջամատին մէջ տեղը ծակ մը թուզ տարու եւ հորիզոնական գիրով բացած ու մէջը վար դարձուցած՝ մէջի ծակէն բերնով շարունակ զօրաւոր փէկու ըլլանք. 3 կամ 4 քառակուսի մասնապափ թզմի կաոր մը տակի կողմննէ ծակին առջին բռնած կեցուցածնուոս պէս, ոչ իր ծանրութէամբը եւ ոչ փշած օդին բռնութէնէն վար կ'իյնայ, հապա հռն ճօճապավ կը մայ, եւ փէկը դադրածին պէս՝ կ'իյնայ:

ՀԱՏԱԾ

ԱՄԱԲԱՆՈՒԹԵԱՆ ԿԱՄ ԶԱՅՆԻ ՎՐԱՅ



194. ՉԵՇՆԸ տեսակ մը շարժումն կամ ճօճումն յառաջ կու գայ , որն որ առջի խօսուած շարժումներէն կամ ճօճումներէն անովլ կը տարբերի՝ որ իր տկարութեամբը կամ պղտիկութեամբը մէկալ զգայարաններնուս տակ չ'ընար , միայն լսելեաց յարձար է , ու անկից միայն կ'իմացուի : Ասկէ է որ ձայներուն վրայ զրադոլ գիտութիւնը՝ Լուբենուն (Acoustique) կը կոչուի : Խսոր վրայ բոլոր խօսելիքնիս երեք զլուխ կը բաժնենք . առջինն մէջ ձայն հանող մարմնոց մասանցը շարժման օրէնքներուն վրայ պիտօր խօսինք . ասոր մէջ միանդ ամայն ընդհանուր կոչակաձեւ շարժման (Mouvement ondulatoire , Ondulation) վրայ կը խօսինք , որն որ ծորելիներուն ալ վերաբերելուն համար՝ անոնց ալ կրնայ մարձեցուիլ . երկրորդ զլուխն մէջ երաժշտական ձայնն (Son musical) օրէնքներուն , խսկ երրորդին մէջ մարդկային ձայնին վրայ պիտօր խօսինք :

Դ Լ Ո Ւ Խ Ա.


ԳՈՀԵԿՈՉԵՃԻ ՅՈՐԳՄԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻՆ ՈՒ ՁԱՑՆԻ ԸՆԼԻՔՆԵՐԸ

195. Ճօճական շարժում : — Ճօճանակ մը իր հաւասարակշիռ կեցած դիրքէն խոտորցուելու որ ըլլայ՝ ինքիրեն թողլ տրուելով՝ ծանրութեան ազդեցութեամբը՝ նորէն իր հաւասարակշունչեան դիրքին գալով հոն չիկենար , հապաստացած արագութեամբը յառաջ կ'երթայ , դարձեալ կու գայ ու դարձեալ կ'երթայ , եւ պյավէս ճօճում մը կը կազմէ , որուն վրայ արդէն խօսեցանք : Աս տեսակ ճօճման մէջ մարմնոցն մասունքները իրարու ունեցած դիրքերնին անփոփոխ կը պահէն . բայց կայ ճօճում մ'ալ որն որ մարմնոցն մասանցը իրարու ունեցած դիրքերնին պատճառաւ մը փոխելէն ու ետեւէն ուրիշ դորութեամբ մը դարձեալ առջի հաւասարակշիռ վիճակին գառնալէն կը պատճառի . ասոր մէջ թէ մարմնոցն մասանցը ճօճմանը եւ թէ մասանցը դիրքերուն փոփոխութեանը միտ կը դրուի :

Աս տեսակ մարմնոց մասանցը ճօճումը այնպէս մը կրնայ ըլլալ՝ որ ամէն մասունքն ալ մի եւ նոյն ժամանակ շարժելու

սկսին, մի եւ նոյն ժամանակ հաւասարակշռութեան դիրքն հասնին, մի եւ նոյն ժամանակ իրենց ճօճման սահմանը հասնին, եւ մի եւ նոյն ժամանակ ետ դառնան. այսպէս է մէկ ճոմթը բռնուած սխմուած (Պատ. 183) պողպատէ շերտի ճօ-

Պատ. 183.



Պատ. 184.

մը տալու ըլլանք. դարձեալ օգի մէջ ալ նոյն կոհակները կը ծնանին՝ ինչ եւ իցէ ձայն մը ելած ատեն, եւ այլն. ասոնց վրայ ետեւէն աւելի ընդարձակ պիտի խօսինք :

Ճօճական շարժումը՝ հաւասարակշռութիւնը աւրող պատճառին եւ դարձեալ նոյնը նորէն հաստատող զօրութեան համեմատ՝ երբեմն մէծ երբեմն պատի կ'ըլլայ, որով երբեմն զդարի երբեմն անզգալի եղանակաւ մարմինը իր ձեւը կը փոխէ. ճօճումը կրնայ կամաց ըլլալ, կրնայ շուտ ըլլալ, երբեմն ալ այնչափ կամաց կ'ըլլայ՝ որ ամէն մէկ երթալ դալը աչօք ալ կը տեսնուի ու կը համրուի :

Ուէ որ մարմնայ մը ճօճումը որոշ արագութիւն մը ստանալու ըլլայ՝ կրնայ այնպիսի ազդեցութիւն մ'ալ յառաջ բերել՝ որ իր չորս գին եղած միջնոցին մէջ կոհակաձեւ շարժումը մը ծնանի, որով մասնաւոր զգայարաննի մը հասնելով՝ մասնաւոր զգածում մ'ալ յառաջ կը բերէ: Այս եղանակաւ մարմնաց կեցող ճօճումները՝ օգին կամ ուրիշ առաձգական միջ-

1 Աս անունը գերմանացի Ա. Էուէրը դիտութեան հիմնադիրը կրնայ սեղած է: որն որ կոհակաձեւ շարժման պատիւ բնր 1793ին ծնան է:

նորդի մը մէջ ալիքներ կամ կոհակներ կազմելով, որոնք ուրիշ բան չեն՝ բայց եթէ հետզհետէ խտանալ ու անօրանալ, մեր ականջին կը հասնին ու յայն կ'անուանուին: Ասոր պէս ալ աւելի առաձգական հեղուկի մը մէջ՝ որն որ եթեր կը կոչենք, անհամեմատ շուտ ճօճման մը ձեռօք կոհակածեւ շարժումներ ծնանելով՝ մեր աչքին մէջ լուսոյ ազդեցութիւնը կ'իմանանք:


Վ. յապէս ուրեմն թէ ձայնի եւ թէ լուսոյ ճօճումները կոհակածեւ շարժմամբ մը յառաջ երթալուն համար, կ'ուզենք հոս կոհակածեւ շարժման օրէնքներուն վրայ խօսիլ, նախ ջրոյ կոհակներէն կամ ալիքներէն սկսելով:

196. ♀ քոյ ալիքները: — ♀ քոյ մէջ քար մը նետածնուս պէս՝ կը ալիքներ կամ կոհակներ կը ծնանին, որոնք միջակէտէ մը սկսած ամէն դին միակերպ արագութեամբ մը կը տարածուին. աս ալիքները բարձրութիւններէ ու խորութիւններէ կամ լեռներէ ու ձորերէ կազմուած են, որոնք արագ արագ մէկզմէկու կը յաջորդեն. բայց իրենք յառաջ երթալու ատեն ջրոյն առանձին մասունքներն ալ մէկտեղ յառաջ չեն երթար, ինչպէս որ ջրոյն վրայ լողացող փայտի կտորէ մը կը տեսնուի, որն որ միայն վեր վար կը շարժի, ուր որ իր տակէն ալիքներուն լեռներն ու ձորերը կը սահին կը հեռանան:


Վ. զօրութիւնը՝ որով որ ջրոյն ալիքները յառաջ կ'երթան, ծանրութիւնն է. ինչու որ պատճառաւ մը ջրոյն հորիզոնական երեսին վրայէն մաս մը վեր ելլելու կամ վար իջնալու ըլլայ, որով հաւասարակշռութիւնը կորսուի, ան ատեն ամէն ջրոյ մասունքին ծանրութիւնը կը ջանայ որ աւրուած հորիզոնական երեսը նորէն հաստատէ. ասով ճօճում մըն է կը ծնանի, որն որ մասէ մաս յառաջ կը քալէ:

Կանոնաւոր ալիքներ կազմուելուն պէս՝ երեսին վրայ ջրոյն ամէն մէկ փոքրագոյն մասունքը կամ հիւլէն՝ ալիքը յառաջ երթալու ատեն՝ նորէն իրեն դարձեղ ճամփուց մը կ'ընէ, որն որ խիստ կանոնաւոր եղած ատեն բոլորակ է, միայն ան դէպքերու մէջ, ուր որ լեռան մը ծայրը իր ետեւի լեռան ծայրին հաւասար չէ նէ, մասունքները անանկ կոր ճամփաներ կ'ընեն՝ որ նորէն իրենք իրենց չեն դառնար, ինչպէս Պատ. 185ը, 186ը կը ցուցընեն:

Պատ. 185, 186. ♀ քոյն փոքրագոյն մասանցը շարժման ու ալիքներուն յառաջ երթալուն մէջ եղած կապակցութիւնը աւելի մանր քնննենք:

 Պնենք թէ կատարեալ կանոնաւոր կոհակածեւ շարժում մը՝ ձախ դիէն դէպ ի աջ յառաջ երթալով՝ մինչեւ 0 (Պատ. 187.) հասած ըլլայ, ու նոյն 0 ջրոյ մասը

Պատու . 187.



կամ հիւլէն ասիսկէ բոլորակ ճամբայ մ'ընելու . յայտնի է որ ասիկա իր բոլորակ ճամբան ընելու լընցղնելու ատեն շարժումը որոշ միջոց մը յառաջ կ'երթայ . ըսենք թէ 12ով նշանակուած ջրոյ մասը ան տեղն ըլլայ՝ ուր որ՝ 0 հիւլէն մէկ անգամ իր բոլորակ շրջանը ընելու ատեն՝ ճօճումը 0էն հասած ըլլայ . ուստի 0 իր բոլորակ ճամբան լընցուցած ատեն՝ 12ը դեռոր սկսելու կ'ըլլայ իր բոլորակ շրջանն ընելու : Հիմա մասածենք թէ՝ 0ին բոլորակ ճամբան եւ միանդամայն իր ու 12ին մէջ եղած միջոցը 12 հաւասար մասունքներու բաժնուած ըլլայ , ան ատեն 0 հիւլէն իր ճամբուն 12երորդ մասն առած ատեն , կոհակաձեւ շարժումն ալ գէպ ի 12 մէկ մաս մը ճամբայ առած կ'ըլլայ ու 1ին կը հասնի , 0 հիւլէն իր ճամբուն առջի քառորդը լընցուցած ատեն՝ շարժումը մինչուկ 3 կը հասնի , եւ այլն :

Պատ . 188ը ան վայրկեանը կը ցուցընէ՝ ուր որ 0 հիւլէն

Պատու . 188.



իր բոլորակին քառորդը ըրած է . մի եւ նոյն ատենը՝ 1 հիւլէն իր բոլորակ ճամբուն 12 մասին երկուքը , 2 հիւլէն իր ճամբուն մէկ մասը ըրած է , իսկ 3 հիւլէն դեռ հաւասարակշռութեան մէջ է :

Պատ . 189ը ան վայրկեանը կը ցուցընէ՝ ուր որ 0 հիւլէն


Պատու . 189.



իր ճամբուն կէսն առած է : 1 հիւլէն՝ իր ճամբուն տասաւերկուքին հինգը , 2 հիւլէն՝ չորսը , 3 հիւլէն՝ երեքը առած է . 4, 5 հիւլէները ան տեղն են՝ ուր որ առջի պատկերին մէջ՝ 1, 2 հիւլէները կը գտնուին . իսկ նը իր շարժումընոր սկսելու վրայ է :

3ը հոս իր ամենէն խորունկ դիրքը հասած է , հոն է ու բեմն ալիքի մը ձորին մէջտեղը :


Պլատ. 190ը ան վայրկեանը կը ներկայացընէ՝ ուր որ 0 Պլատ. 190.



Հիւլէն իր ճամբուն շորսին երեքը կատարած է, եւ ամենէն բարձր կէտը հասած է. Հոն է աչաւասիկ՝ ալիքի մը լեռան գաղաթը կամ ծայրը, մէկալներն ալ նշյն համեմատութեամբ յառաջ գացած են, եւ ալեաց ձորը մինչուկ 6 հասած է:

0 հիւլէն իր վերջի քառորդն ալ լմբնցընելու ատեն, ալեաց լեռը 0էն 3ին կը հասնի, իսկ ձորը 6էն 9ին կը հասնի. Եւ 0 հիւլէն իր ճամբան առջի անդ ամուն լմբնցընելուն պէս, երկրորդ անգամ սկսելու ատեն՝ 12 հիւլէն առջի անգամ իր շարժումը կը սկսի: Աս վայրկեանը՝ Պլատ. 191ը կը ցուցընէ:

Պլատ. 191.



Պլատ. 192ը ան վայրկեանը կը ցուցընէ՝ ուր որ 0 հիւլէն Պլատ. 192.



Իր երկրորդ ճամբորդութիւնն ալ լմբնցուցած է, ուր որ 12ը իր առջի ճամբորդութիւնն է լմբնցուցած. իսկ շարժումը մինչուկ 24 յառաջ է գացած. լեռ մը 3 է, ուրիշ մը 15, ձոր մը 9 է, ուրիշ մը 21 է:


Աս եղանակաւ կոհակաձեւ շարժումը անարգել յառաջ երթալու ըլլայ, լեռերն ու ձորերն ալ կարգաւորեալ եղանակաւ ձախէն աջ յառաջ կ'երթան, ինչու որ ջրոյն ամէն մէկ մասունքը կամ հիւլէները միօրինակ դառնալով ետեւէ ետեւ կը բարձրանան ու կ'իջնան:

Են անջրագետութիւնը՝ որուն երկու ճամփի ջրոյ հիւլները մի եւ նոյն ճօճման վիճակի մէջ կը գտնուին, ունչէ երկայնուն կը կռչուի, բնչպէս 0էն մինչուկ 12, անկէ մինչուկ 24, որովհետեւ ասոնք իրենց ճօճումը մէկտեղ կը սկսին, մէկտեղ խոսաբրհագոյն ու բարձրագոյն դիլքին կը հասնին. պյապէս նաև լեռան մէկ գագամին մէկալէն՝ որ է 3էն մինչեւ 15, եւ ձօրին մէջտեղոյն մէկալէն ունեցած հեռաւորութիւնը՝ ալիքի մը երկայնութիւն է: Ան ամէն մասունքները որոնք որ իրարմէ կէսամիքի երկացնութեամբ հեռու են նէ, բնչպէս 0 ու 6, 3 ու 9, 9 ու 15, միշտ հակառակ ճօճման վիճակի մէջ կը գտնուին:

Զըսյ ալիքներուն ցոլացմանը եւ ուրիշ երեւոյթներուն վրայ չենք խօսիր, որովհետեւ նոյն տեսակ երեւոյթները ձայնին ու լուսոյ ալեաց մէջ տեսնելիքներուն հետ նոյն են:

197. Չուանի կամ լարի ալիքներ: — Զ ըսյն փոքրագոյն մասանցը ըրած ճամբան միշտ բոլորակ կամ կը որ չէ, եւ նաև երբեմն ինք իրեն ալ չիգար չիդառնար. եւ երբեմն ալ կը որ ճամբան հորիզոնական եւ կամ ուղղաձիգ տրամագիծը աւելի մէծ ըլլալով՝ հաւկիմաձեւ ձեւ մը կ'առնու. եւ թէ որ հորիզոնական տրամագիծը ոչինչ ըլլալու ըլլայ, յայտնի է որ ան փոքրագոյն մասունքը՝ ալիքներուն յառաջ երթալու ուղղութեան վրայ ուղղորդ ինկած՝ վեր վար կը ճօճան. աս տեսակ ճօճումը կը աեւնենք լարուած կամ ձգտած շուանի կամ լարի մը ալիքներուն վրայ. վերջէն նոյն տեսակ կոչակաձեւ շարժում մը լուսոյ ալիքներուն վրան ալ պիտ' որ տեսնենք:

Պատ. 193ին մէջի կորագիծները չուանի մը ալիքները կը պատ. 193.




ցուցընեն. ասոնք ըստ ամենայնի առջի ջրոյ վրայ ըսածներուս պէս յառաջ կու գան, մայն հորիզոնական տրամագիծները ոչինչ դնելով:

Չուանի մը ալիքները գէպ ի հասաւառն կէտը յառաջ երթալով՝ հոն հասնել-

նուն պէս կը ցոլանան կամ կ'անդրագառնան (ետ կը դառնան) մինչեւ մէկալ ճոմբը, եւ այսպէս շատ անգամ՝ կ'երթան կու զան։ Բայց ետեւէ ետեւ նոր ալիքներ ելլելով՝ այնպէս կը պատահի որ ցոլացեալ ալիքները նոր եկողներուն կը հանդիպն ու մ. կզմ. կու վրայ ազդելով իշխութէնուր կը կազմեն, զորոնք մասնաւորապէս օդոյ ալիքներուն վրայ խօսած ատեննիս կը մէկնենք։ Հոս չուանի կամ լարի մը կեցող ալիքներ կազմած ատեն ըրած շարժումը քննենք։

Վ. մենէն պարզը ան դէպքն է՝ ուր որ չուանը իր բոլոր երկայնութեամբը կը ճօճայ, ինչպէս Պատ. 194ը կը ցուցընէ ։ ա-

Պատ. 194.



Հոս ամէն մէկ մասունքն ալ հաւասարապէս մէկ կամ մէկալ կողմը կը գտնուին, մի եւ նոյն ատենուան մէջ իրենց մեծագոյն չեռաւորութիւնը կ'ունենան։ ուստի ան մասունքները որոնց հաւասարակշռութեան դիրքը զ, դ ու է, մի եւ նոյն ատեն՝ զ, դ ու է՝ կը հանին, անկէ դարձեալ մի եւ նոյն ատեն իրենց հաւասարակշռութեան դիրքէն անցնելով՝ մի եւ նոյն ատեն լզ, դ' ու է՝ կ' կը հանին։ բայց միշտ ինչպէս կը առնենք՝ ամէն մէկ մասին ընդարձակութիւնը նոյն չէ։

Վարուած լար կամ աղիք մը՝ եղանակաւ մը հաւասարակշռութենէնէ հանելով՝ ինչպէս վրան կնանաց (նույնէ) մը քսելով, բատ ամենայնի այսպէս կը ճօճայ։ միայն ասոր մէջ՝ լարին ճօճումը այնչափ արագ է որ առանձին ճօճումները չեն կլնար որոշուիլ, բայց անոր հակառակ ձայն կը հանին։ (Երաժշտական ձայնի վրայ խօսելու ժամանակ, լարերու ճօճման վրայ ալ խօսելու առիթ պիտօր ունենանք։)

Չուանի մը ձեռօք կրնանք կեցող ճօճումներ յառաջ բերել՝ թէ որ չուանին մէկ ճոմբը առեղ մը հաստատենք ու մէկալը ձեռքերնիս բռնած միակերպ շուատութեամբ կլոր ճամբաներ ընել տանք։ Ասիկա այնպէս կրնանք ընել որ չուանին մէջտեղը անշարժ կէտ մը կազմուի։ նոյն ատեն չուանին կէսը ամբողջ

Պատ. 195.



չուանին պէս կը ճօճայ, ամէն մէկ կէսին մէջտեղը մէծ բոլորակ մը կը կազմուի, որն որ չ-ը կըսուի, իսկ անշարժ կէտը հանչոյց (Noeud) կը կոչուի։ Պատ. 195ը երկու վոր չ ու

Մ ու մէկ հանդցցը ի ունի . աւելի շուտ շարժելով երկու հանդցցը ու երեք փոր ալ կրնայ կազմուիլ , դարձեալ երեքէն աւելի ալ կրնայ կազմուիլ :

Վ.ս Հանդցցը լորուած լարի կամ՝ աղերի վրայ ալ կը տես-
ոլատ . 196.

նենք, դատ . 196 լարուած

աղեր մը կը ներկայացընէ,

որուն երկայնութեան եր-

րորդ մասը նեցուկով կամ լարակալով բաժնուած է մէկալ եր-
կու մասերէն . կնտնտոցով մը պղտի մասը դարնուելու ըլլայ ,
մեծ մասն ալ կը ճօճայ , բայց այնպէս որ մէկ հանդցցը յ , ու
երկու փոր թ թ կը կազմուի : Հանդցցները տեսանելի ըլլա-
լու համար՝ լարին դանաղան կողմերը թթի կտորներ չեծցընե-
լու է , որոնք միայն հանդցցներուն վրայ առանց իջնալու կը մասն :

Ա, եցուկը կամ լարակալը անանկ մը գնելու ըլլանք՝ որ
լարը երկու մաս բաժնուի , որուն մէկը լարին երկայնութեանը
չորրորդ մասն ըլլայ , ան ատեն պղտի մասին վրայ երկու հան-
դցց ու երեք փոր կը կազմուի . եւ այլն :

Բարակ տախտակներու , դանդակներու եւ այլն , վրան ալ
կրնան կեցող ճօճումներ ծնանիլ . տախտակները , բնչպէս փայ-
տէ բարակ տախտակները , ապակին , մէտաղէ թիթեղները եւ
այլն , ճօճացընելու համար՝ (Պատ . 197) ու ու պատուակին

Պատ . 197. մ. ջանեղը գնելով կը սխմնի , ու




կնտնտացով մը քովին կը քառի :
Ճօճացող տախտակները՝ լարերու պէս
ձայն ալ կը հանեն , որն որ երրեմն
բարձր երրեմն ցած կը լլայ , դարձեալ
աս ճօճման ատենը կը տեսնենք որ
տախտակը ան ճայներուն համեմատ առանձինն ճօճացող երես-
ներու կը բաժնուի , որոնք անշրջ չէնշրջ կամ հանդուց-չէնշրջ-
րու (Ligne nodale) իրարմէ բաժնուած են . ընդհանրապէս որ-
շափ որ ճայնը բարձր է նէ , ճօճացող մասանց երեսները պյն-
չափ պղտի , բայց հետեւորդի հանդուցագիծներն ալ այնչափ
բաղմանթիւ կը լլան :


Վ.ս Հանդցցագիծները տեսնելու համար՝ երեսին վրայ
բարակ չըր աւազ կամ ուրիշ բարակ փոշի մը ցանելու է . աս
փոշին՝ տախտակը ճօճալով ճայն ելլեղու ատեն վեր կը ցատ-
կէ , վար կ'իջնայ , դարձեալ կ'ելլէ եւ վերջապէս տախտակին
վրայ պյնչափ կը շարուի՝ որ գիծներ կը կազմուին . աս եղանա-
կաւ Զայնենիտ ըստածները կը կազմուին , որոնց գանողը Խլատ-
նի՝ եղած է , իսկ Ապավար յառաջ տարած է :

Մի եւ նզն տախտակին վրայ՝ զօրաւոր կամ տկար, կամ մաց կամ շուտ քսելուն համեմատ, նոյնպէս նեցուկը կամ հաստատուած կէտը փոխելուն, կամ զանազան կողմ քսելուն համեմատ՝ զատ զատ բաղմադիմի ձեւեր կամ նկարներ կ'ելլեն. ոլատ. 198—203ը քառակուսի տախտակներու վրայ տեսնուած զատ, 198.


ոլատ. 199.




ոլատ. 200.





ոլատ. 201.



ոլատ. 202.




ոլատ. 203.



ձայնանկարները կը ներկայացրնեն, օրինակի աղաքաւ՝ ասոնց մէջէն խաչաձեւ ձայնանկարը (Պատ. 198, 1*) կազմելու համար, պէտք է տախտակը իր կողմերուն մէջտեղէն հաստատել ու կնանտոցը ծայրանկիւններուն մէկուն վրայ քսել, իսկ թէ որ ծայրանկիւնն հաստատենք ու կողմերուն մէջտեղէն քսելու ըլլանք, նշյապէս խաչ մը կ'ելլէ, բայց Պատ. 200ին ցուցըցածին պէս :

Խռաննկիւն ու բազմանկիւն տախտակներն ալ ասոնց նման երեւցիթներ յառաջ կը բերեն : Կոյնապէս կլոր տախտակներն ալ զանազան ձայներու համեմատ անթիւ անչամար ձեւեր կը ծնանին, որոնցմէ ոմանց հանգուցագիծերը տրամադժական, ու մանց համակենդրոն, ոմանց երկուքին ալ խառն են (Պատ. 204) :

Պատ. 204.



Օ անդակ մը կամ՝ զանգակաձեւ մարմին մը տախտակներու նման հանգուցագիծեր կը կազմե, բայց ասոր հանգուցագիծերը տեսնելու համար, պէտք է զանգակի կամ գաւաթի մը մէջ ջուր կամ՝ սնդոկի լեցընել, եւ կնանտոցով ասոր եղըը քսուելու ըլլայ, հեղուկին երեսէն հանգուցներն ալ կ'իմացուին :

198. Ձայնին ոգոյ մէջ յառաջանալը : — Օգով պատաճ մարմին մը՝ ճօճական շարժման մէջ մոտածին պէս՝ ոգին վրայ ալ կոչակաձեւ շարժում մը կը ծնանի, որն որ մեր ականջին հասնելով ձայն կ'առնունք :

Հասարակորէն ոգն է որ ձայնի կոչակաները մեր ականջին կը հասցընէ, բայց ինչ եւ իցէ առաձգական մարմին, հաստատուն եղեր է, հեղուկ է եղեր, կրնայ քիչ շատ մեր ականջին ձայն հասցընել : Ասկէ յայտնի է որ դատարկութիւնը ոչինչ

ըլլալով՝ չիկրնար աղիք կամ կոհակ կազմել, ու անանկով մեզի ձայն մը հասցըներու միջնորդ չիկրնար բլալ։ Ասոր փորձը ընելու համար սգահանը աղէկ կը ծառայէ։ առնունք ժամացոյցի նման կազմած մը՝ որն որ լարուած ըլլալով շարունակ զարնէ։ ասիկա ընդունաբանին տակը փափուկ նիւթի մը վրայ դնելով՝ սկսինք օդը պարպել։ կը տեսնենք որ երթալով ձայնը կը ակարանայ։ թէ որ օդը կարենայ բոլորովին պարպուիլ՝ ձայն ալ չիմնար։ ասոր հակառակ ընդունաբանին մէջ երթալով օդ թող տալու որ տալու որ ըլլանք՝ ձայնն ալ երթալով կը սաստկանայ։

Ըստածներնէն կը հետեւի որ երկրիս վրայ եղած առենամեծ աղման կներն ալ մը նուղարաւէն անդին չեն կրնար անցնիլ, նոյնպէս ուրիշ երկնոյցին մարմիններէն ամենափոքը ձայն մ'ալ մեզի չիկրնար համանիլ։ աստղաբաշխներուն երկինքին վրայ ենթադրած զարհուրելի երեւոյիններէն, պայմանական կը հետեւի ալ չենք կրնար լսել։

Սոսիւր, երեւոյի օդերեւութարանը կ'ըսէ որ Մոնալլանին զագախը և աստղանակի մը շառաչինը դաշտի մը վրայ նետուող փոքր թնդանօթի մը թնդիւնէն քիչ կը հնչէ։ Կէրիւսապ՝ օդազարդիկով 700 մէդր բարձր երած ասեն՝ զտաւ որ իր ձայնին սաստկութիւնը նուազած էր։

Չայնը կազերաւ աւ զագիներու մէջնէն ալ կը հազարդ ուի, ասոր փորձը դիւրաւ կրնոյց ըլլալ։ առնունք զանգակիկ մը ու անորոր կանեփի թէ ելքրէ կախած՝ ամանի մը մէջ իջեցրնենք (Պատ. 205)։ ամանին մէջի օդը

Պատ. 205.


օդահանուկ պարպելու որ ըլլանք, շարժած ատեննիս զանգակին ձայն չիգար։ հիմա մէջը ուրիշ ինչ եւ իցէ առաձգական հեղուկ մը խոժելու ըլլանք, ինչպէս կամի մը ելժեր կամել եցընելու ըլլանք, որն որ անմիջապէս չզգի կը զտոնայ, նոյն ասեն ձայնը լսուերս կ'ըրայ։ Զ. բայն մէջնէն ալ ձայնը շտա աղէկ կը հազարդ ուի, ինչպէս որ առազիներն ալ ջրէն զտուր երած ձայները կը լսեն, նոյնպէս ջրին մէջ քար քարի զարնուած ասեն ձայնը դրուն կ'առնուր։


Հաստատուն կամ պինդ մարմինները չեն թէ միայն ձայն կը հանեն։ հասրա կը հազորդ են ալ 20. 25 մէդր երկայն գերանի մը ճութը ականսնիս գնելու ըլլանք, մէկալ ճութը թէ ելժեւ զարնուր ելու ալ ըլլալ ձայնը կ'առնունք, թէ պէտ եւ այն չափ ալ թէ ելժեւ ըլլալ։ որ զարնունքն ալ չըսէ։

199. Չայնին յառաջանալուն մէկնութիւնը։ — Չայնի մը ճօճմանը օդին մէջ ինչ եղանակաւ յառաջելը մէկնելու համար՝ մասածենք որ օդը մէկ կողմը բաց խողովակի մէջ՝ մէկալ կողմը գտնուող միտոյի մը ճօճմամբ՝ սկսի ճօճալ։ Պատ. 206ր

Մ'

Պատ. 206.


աս տեսակ խողովակ մը կը ներկայացրնէ, որուն մէջի ամեն մէկ

զիծը ողբն ամեն կազմ՝ հաւասար խիտ կարգերը կը ցուցինք, խիկ մ' միացն է. ասիկա առջի տեղեն (Պատ. 206) առ դիրքը (Պատ. 207) գալու ըլլոց ու ետևեն դարձեալ առջի տեղը

15

Պատ. 207.

գառնալու ըլլոց, եւ առ գործողութիւնը շուտ շուտ շարունակաւը ըլլոց, նոյն շարժումը օղբն կարգերուն ալ կը հայրագուի, ու նոյն եղանակաւ անոնց ալ կ'երթան կու գան կը ճանան, միայն թէ կարգերուն ամեն մելին ալ իր շարժումը մի եւ նոյն առեն չփակիք, ամենէն չեռու եզրոց ամենէն ուշ կը սկսի:

Միացը գեղի ի աջ շարժերու առեն՝ օղը թէ որ առաձգական ըլլոցու ըրբար՝ մի եւ նոյն առեն գուրու կ'երթը. բայց առ աձգական ըլլոցուն՝ շարժումը ամեն մասին մէկէն վայրկենարար չի հազարդուիր, եւ անոր համար՝ բնապէս պատ. 207ը կը ցուցինք, միացին առջեւի կարգերը կը խառնան. միացին նոյն զրիցը մէջ եղան առեն, Եւրորդ կարգը գեղ իր առջի առջն է, խիկ 1ին ու 6ին մէջ եղանակները յառաջ քշուած են. Հիմա առոնց ճնշուած ըլլորդ՝ պէտք է որ իրենց առջեւի կարգերը հրեն, ուստի 6, 7, 8, 9 եւ այլն մասերը պէտք է որ գեղի աջ յառաջ երթան, որով խառնթիւնն ալ կարգէ կարգ յառաջ կ'երթան:

Պատ. 207ը կը ցուցինք որ ամենէն մէծ խառնթիւնը 3ին վրան է, բայց միացը եւ գառնալու սկսածին պէս 1, 2, 3, 4 եւ այլն կարգերն ալ կը սկսին եւ գառնայ. ուստի 6, 7, 8, 9 եւ այլն կարգերը գեղի ի աջ խառնալու առեն, 1, 2, 3 եւ այլն կարգերը գեղի ի ձախ կը սկսին անօրաբանալ, ուրեմն միացին եւ գառնալուի անօրութիւնները կը ծնանին, որոնց խառնթիւնն այլիքներուն պէս գեղի ի աջ յառաջ կ'երթան:

Պատ. 208ը ան վայրկեանը կը ներկայացընէ՝ ուր որ միացը իր մէկ անգամ երթալ գալու ըլլոցուցած է. շարժումը մին-

Պատ. 208.

Iշուկ 12երթը կարգն է հասած, ամենէն մէծ խառնթիւնը 9ին վրաց է, խիկ 3ին վրաց ամենէն մէծ անօրութիւնն է:

Միացին ամեն երթալուն զարունարեն նօրեն խառնթեան ու անօրութիւնն այլիքներ կը ծնանին, որոնք առջնին ետևեն կու գան. կառարեալ այլիք մը խառնթիւնէ ու անօրութիւնն է:

կազմուած . իսութիւնը՝ ալիքներուն իւռներուն , իսկ անօսրութիւնը՝ ձորերուն կը համապատասխանեն :

Պատ. 209. Պատ. 209ը միսոցին երեք անգամ ճօճալովը մ. կղմէկու յաջորդող երեք ձայնի ալիքները կը ցուցընէ , որոնք միակերպ եղանակաւ . միսոցէն յառաջ զացած են . անօսրացած կողմերը ոգոյ կարգերը գէպ ի միոց կը շարժէն , իսկ խոսացած կողմերը անորներչակ (ինչպէս որ նետերուն ուղղութիւնն ալ կը ցուցընէ) :

Վ. մենէն խիստ կարգէ մը դէպ ի մէկալ ամենէն խիստ կարգին մէջի անջրապեսութիւնը , եւ կամ ամենէն անօսր կարգէ մը դէպ ի մէկալ ամենէն անօսր կարգին մէջի անջրապեսութիւնը ուշիւնք հերթիւնն է :

Հայնի ալիքներուն յառաջանալու արագութիւնը՝ ամէն մէկ մասին՝ ճօճելու լմբնցրնելու ժամանակէն կամ ամէն մէկ կարգերուն եւ կամ միսոցին արագութիւնն էն կախում չունի . բայց որչափ որ կարգերուն ճօճանն աւելողականութիւնը մեծնալու ըլլոց՝ ոյնչափ ալ ալիքին երկայնութիւնը կը մեծնայ , որովհետեւ ամէն մէկ ալիքին երկայնութիւնը ան չեռաւորութիւնն է՝ զրոն որ ալիքը՝ մէկ կարգի մը կատարեալ ճօճելու ատենը կ'ընթանայ , ուստի թէ որ միսոցը եւ անոր չետ օգերուն կարգերը մէկ անգամ ճօճալու կամ երթագույն գալու չամար կրկին , եռապատիկ , քառապատիկ եւ այլն , ժամանակ ուղելու ըլլոց , ան ատեն ալիքին երկայնութիւնն ալ կրկին , եռապատիկ , քառապատիկ եւ այլն մեծ կ'ըլլոց :

Մինչեւ հիմա յայտնի ու պարզ եղանակաւ մը ոգին ալիքները բացարելու համար՝ խոզովակի մը մէջ մասնակցիք , բայց ազատ բաց օգի մէջ պատճառաած ալիքներն ալ նոյն եղանակաւ ճօճացող մարմնէն սկսած ամէն դին կը յառաջանան . ինչորև որ ջրին երեսին վրայ բար մը ձգելով՝ բաւութիւն կլոր ալիքներ կը կազմնին , նոյնպէս ալ օգին մէջ ճօճացող կամ դողդուազ մարմններուն չըրս դին բաւութիւն ալիքներ կը ձեւ անան :

200. Հայներուն տարբերութիւնները : — Տեսանք իմացանք որ մեր ականչն համար ձայները ինչ եղանակաւ կը ծնանին ու կը յառաջանան . բայց ձայնի ալիքները շատ եղանակաւ մեր ականչը կը զգածեն եւ բարեխաց վրայ եղած ձայնի ազգեցութիւնը շատ տեսակ է . ան ձայնի՝ որն որ յանկարծ հարուածով մը , պայմանի մը , օգին խիստ խտանալով յա-

ուաշ կռւ գայ, ու կը յառաջանայ՝ բայց առանց ուրիշ ձայնի ամբողքեր ետեւէն գալու, Պայման կամ Շառական (Explosion, Éclat) կը ըստի, անոր հակառակ կարգաւորեալ ճօճմամբ կազմուած ու կարգաւորեալ մէկրմէ կռւ ետեւէն եկող հաւասար ալիքներով յառաջացող ձայնը՝ Զայն կամ Երբեց-յայն (Ton) կը կռչուի, թէ որ ձայնը ականջը հասցընող ալիքներուն շարժումը երթարով անկարգանալու ըլլայ՝ ձայնը Աղաղակ (Bruit) կը փոխուի: Դարձեալ ձայնները կամ երգաձայնները մէջերնին մեծ զանազանութիւններ ունին, որոնց ամեննէն գլխաւոր ները՝ Բոդքը ու Ց-ը ձայններն են: Ձայն մը պյուչափ բարձր կը ըսյ՝ որչափ որ ձայն հանող մարմնոյն ճօճման տեւողութիւնը պղտիկ է նէ, և որչափ որ հաղորդող միջնորդին (օդին) ալիքները կարծ են նէ: Խակ ձայններուն ստորդիւննեն ճօճման տեւողութիւննեն կամ ալիքներուն երկայնութենքն կախում չունի, հասգա հաճան ընդունակութիւննեն. որովհետեւ հնչող մարմնոյն ճօճման ընդարձակութիւնը որչափ որ մեծ ըլլալու ըլլայ՝ պյուչափ ալ օդցն ալիքներուն խոռութեան ու անկէ հետեւած անօսրութեան աստիճանը մեծ կը ըսյ, որմէ որ ձայնին սաստկութիւնն ալ կախումն ունի: Ձայններուն մէջ ուրիշ տարրերութիւն մ'ալ կը զգանք՝ զօրն որ Հայկ (Son) կրնանկ կռւել, ինչպէս նոյն բարձրութեան մէջ քնարի մը հնչիւնը՝ սրնդի մը հնչիւնն զատ է, մարդու ու մարդու ձայնը ականջներնուս տարբեր կը հնչէ, ասոր պատճառը ինչ ըլլալուն վրայ գեռ բնագէանները միաբան չեն. բայց կ'երեւոյ որ աս հնչիւնը ան կարգէն կախում ունի՝ որովհ որ օդին այիքին մէջն եղած կարգերուն արագութիւններն ու խոռութեան փոփոխութիւնները իրար կը յաջորդեն. և կրնայ ալ շատ անգամ ալիքի մը խոտացած ու անօսրացած մասունքը անհամաչափ ըլլալ:

201. ‘Ձայնին արագութիւնը: — “Ամեն տեսակ ձայններն ալ ինչ բարձրութիւն կամ ցածութիւն, սաստկութիւն կամ հնչիւն որ կ'ուզեն ունենան, օդին մէջ միշտ մի եւ նոյն արագութեամբ կը տարածուին, . ինչու որ զանազան հեռաւորութեամբ կեցած մարդիկ՝ երրոպական դաշնակ (Concert) մը մտիկ ընելու ըլլան, նոյն չափով (Measure) նոյն ներգաշնակութեամբ կը լսեն, որն որ չէր կրնար ըլլալ՝ թէ որ բարձր ձայնները ցածերէն՝ կամ աս տեսակ հնչիւնը մէկայէն յառաջ երթարու կամ ետ մնալու ըլլար:

Լոյր մեր երկրիս ընդարձակութեանը նկատմամբ հազիւ չափելի արագութեամբ մը կը յառաջանայ, բայց ձայնը ասանկ չէ, միշտակ հեռաւորութեան մը մէջն ալ յառաջանալու համար՝ որոշ զգալի ժամանակի մը կը կարօտի. անոր համար հեռու ե-

զող մարդու մը ձեռքը վերցընելով՝ քարի մը զարնելը կը տեսնուի առանց ձայն մը լսելու, եւ նցն ձայնը ետեւէն կու գայ կը հասնի. այսպէս զօրաց գնդի մը առջեւէն զացող թմբուկներուն ձայնը ետեւէ ետեւ տարածուելով՝ դնդին ամէն մէկ կարդը քիչ մը ետքէն իր ընթացքն առնելու կը սկսի, որով եւ կոհակաձեւ շարժում մը կը ծնանի:

Չայնին յառաջանալու արտագութիւնը պարզ եղանակու մը կրնայ գտնուիլ, թէ որ ծանօթ չեռաւորութենէ մը միտ դնելու ըլլանք՝ որ թնդանօթի մը արձակուելէն ետեւ՝ լուսոյն ու ձայնին մէջ որչափ ատեն կ'անցնի. այսպիսի զննութիւն մը գիշեր ատեն աւելի աղեկ կ'ըլլայ: Աս տեսակ ճիշդ փորձեր՝ 1822ին Փարիզի քով երեւելի բնագետներու ձեռքը կատարուեցան. թնդանօթին ու զննողներուն չեռաւորութիւնը 9549, 6 թոազ (1 թոազ = 6 Փարիզի սոտք) էր, կայծին ու շառաչման մէջ 54, 6 մանրերկրորդ անցաւ. որու չետեւեցաւ որ ձայնը հասարակ օդի մէջ մէկ մանրերկրորդի մէջ՝ 174, 9 թոազ = 1049, 4 (կըոր թուով 1050) սոտք եւ կամ 340, 88 մէզը ճամբայ կ'ընէ:

Ուրիշ տեսակ միջոցներու մէջ ձայնին յառաջանալու արագութիւնը նցն չէ. երկաթին մէջ $16\frac{2}{3}$ անգամ՝ իսկ ջրոյ մէջ $4\frac{1}{4}$ անգամ օդէն աւելի շուտ կը յառաջանայ:

Չայն մը յառաջանալու ատեն իր ալիքներուն ընդարձակութիւնը կամ անոնց խանակալու ու անօրդանալու ատիճանը՝ յառաջ երթալով կը պղտիկնայ, որով ձայնն ալ կը տկարնայ. Եւ միշտ չեռաւորութեան երկրորդ կարողութեան կամ քառակուսիցն չափ կը տկարնայ. այնպէս որ՝ կը կին չեռաւորութեան մը մէջ ձայնը քառապատիկ կը նուազի:

Չայնի մը գիշերը աւելի աղեկ լսուելուն պատճառը՝ մէջ մը աղմու կներուն դադրին է, երկրորդ որ տեսութեան զգայարանը դադրելով կամ հանգչելով, լսելիքը աւելի զօրաւոր կ'ըլլայ. դարձեալ որ ցորեկները բնդհանրապէս օդը անհաւասար տարցած կ'ըլլայ, որով եւ ձայնին ալիքը՝ մէջ մը բարակ մէջ մը խիտ օդին կարգերէն անցնելով կը տկարնայ:

Չայնի մը արագութեան վրայ հովը շատ մէծ աղդեցութիւն ունի. նոյնպէս ձայնի մը մինչեւ որ հեռաւորութեան հանիլը շատ պատճառներէ կախաւմ ունի. Ա. Վ. Շենսանին վրայի հրարուիին պայմանը կամ շառալինը՝ մինչեւ Տէմերարիէն լսուեցաւ, որ կ'ընէ 300 անգամ. մզոն կամ 75 գերմ. մզոն անգ. թնդանօթի մը թնդինը մինչեւ 21, 22 գերմ. մզոն, հրացանի մը շառալինը 8000 քայլ հեռու տեղէն կը լսուի. ծանր թնդանօթաձիգ զօրաց կամ ձիաւորաց դումարտակի մը դոփինը գիշերը բառարշաւով (աւշա և աւ) քարած ատեն՝ մինչեւ 2400 սոտք հեռուէն կը լսուի. մարդու մը զօրաւոր ձայնը 800 սոտքի չափ կրնայ երթալ:


Կայծակի մը կայծին երեւնալուն ու որոտումը լսուելուն մէջի ժամանակէն, կայծակին եղած տեղը կրնանք իմանալ՝ թէ որ ժամացու-

ցով մը մանրերկրսորդները եւ կամ երակի միջոկ զարհուածքը հաջուելու ըստն է. 12 անգամ զարնելուն՝ Խնմ աղբելով որ սասափի հով մը չկայ, բայց է որ գրեթէ կէս աշխարհադրական մզան հեռաւորութիւն ունի. 6 անգամ զարնելուն՝ մզան, եւ պղի:

202. Զայնի ցորացումն ու արձագանդը: — Զայնի ալիքները մէկ տեսակ միջոցէ մը մէկալ տեսակ միջոցն անցնելու ըւլան, երկրորդ միջոցը աւելի խիս եղած ատեն, միշտ ալիքին մէկ մասը եւ այլ գտնույ է շաշակ: Լում է անդրադապահաց, խիկ թէ որ հաստատուն միջոցի կամ մարմնոյ մը հանդիպելու ըլլան՝ կառարեալ Ցաւշաք (Réflexion) ըլլայ:

Հայացումն ննչ տեսակ որ ըլլայ նէ ըլլայ՝ միշտ ցորացման անկիւնը վերաներման (Incidence) անկիւնն հաւասար է. ու զորօրինակ (Պատ. 210) ըսենք թէ սա երեսը երկրորդ միջոցին

Պատ. 210.



երեսն ըլլայ եւ առջի մարմնը օդ գնենք, իսկ երկրորդը ջուր. Հիմա ոյ ուղղութեամբ ձայնի ալիք մը դէպի ի ջրոյն երեսը շարժելու ըլլայ՝ յայտնի է որ շարժման մէկ մասը ջրոյն մէջ կը յառաջանայ, իսկ մէկալ մնացածը յդ ուղղութեամբ եւ այլ ցըլանայ, որ ուղղութիւնն որ ոյ ուղղաձիգին հետ նոյն անկիւնը կը կազմուի:


Նը կը կազմէ ննչ անկիւն որ ոյ կը կազմէ նէ. այսինքն՝ զյո ցորացման անկիւնը ոյն վերաներման անկիւնան հաւասար է: Այն օրէնքը կը տեսնուի՝ երբոր սա երկու զանազան խտութեամբ կազերու բաժանման երեսն ըլլալու ըլլայ, եւ կամ հաստատուն մարմնոյ մը երես ըլլալու ըլլայ, մայսն թէ աս ետքի դէպքին մէջ ցորացեալ ձայնը աւելի դորաւոր կը լլայ, ինչպէս յայտնի է: Աւրեւին մարդ մը յդ ուղղութեան վրայ՝ ձայնը՝ յէն կամ ոյ ուղղութենեն եկածի ոկտ կը լու: Քառաներեսն յայտնի է՝ որ ձայնը մը ուղղորդ իյնպատ ըլլայ՝ ուղղորդ ալ ետ կը դառնայ կը ցորանայ: Էջնաւանք (Echo) ըսածնիս ուրիշ բան չէ՝ բայց եթէ ձայնին աս ըսուած եղանակաւ ցորանալը, որն որ Հնչելուն (Résonnement) ան տարրերութիւնն ունի՝ որ իրեն մէջ հեռաւորութիւնը աւելի ըլլալուն՝ տրուած ձայնը եկածէն բաժնուելով կամ թէ ըսինդ տալու ժամանակ ետ շդառնալով, հապա ու շնկեկ դառնալով՝ ձայնը կրկնն կը լլայ, ուր որ ետքինին մէջ միշտ մէկ ձայն մը կը լուսի, որովհետեւ հեռաւորութիւնը քիչ ըլլալուն՝ ետ դարձող ու ինկալ ալիքները իրարու հետ միանա-

լով իրար կը զորացընեն ու ձայնը կ'երկըննայ , բայց ընդհաւամում չ'ըլլար :

Արձագանքը՝ ձայն մը դարձեալ իր ելած տեղը կը դարձընէ նէ . ըսել է որ ձայնին արիքները ցոլացուցիչ երեսին վրայ ուղիղ անկեամբ կ'կինան . առ դէպքիս մէջ կրնայ արձագանդ մը բաղմաթիւ կամ սակաւաթիւ վանկեր կրկնել , զանազան պայմաններ ունենալով , որոնք դիւրաւ կրնան հոգացուիլ : Ըստ խօսելու ժամանակ կրնանք 2 մանրեր կրորդի մէջ որոշ 8 վանկ արտարերել , եւ ինչպէս զիտենք՝ 2 մանրեր կրորդի մէջ ձայն մը 2 անգամ 340 մէգր ճամբայ կ'ընէ . ուրեմն 340 մ.դր հեռաւորութեան մը մէջ արձագանդ մ'ըլլարու ըլլայ , ամէն վանկերն ալ կարգաւ ետ կը դառնան . առ դէպքիս մէջ առ ջինը ան առենք մարդուն կը հանին երբոր 2 վայրկեանը լմըննալով , վերջի վանկն ալ արտարերուած է . այսպիսի հեռաւորութեան մը մէջ արձագանդ մը իրար ալ 7 մինչուկ 8 վանկ կրնայ կրկնել . բայց կան հեռաւորութիւններ ալ որ կրնան մինչուկ 14 կամ 15 վանկ կրկնել :

Միշտ հարկաւոր չէ որ ցոլացընող երեսները շիտակ ըլլան , ինչու որ նաև ամպերը կը ցոլացընեն , ինչպէս որոտման ժամանակը կ'ըլլայ : Առ որոտման մէջ ուրիշ միտ դնելու բան մ'ալ կայ որ մէկ ձայն մը միայն մէկ արձագանդ չ'աւնենար , հապա կը բազմապատկուի ու ետեւէ ետեւ ձայններ կը լուսին . առ տեսակ արձագանդը բազմապատկի արձագանդ կ'ըսուի . ինչպէս բնութեան մէջ կամ արհեստական շինուածներուն մէջ ալ շատ անգամ կը տեսնենք՝ որ մէկ վանկը երկու երեք , չորս , հինգ եւ այլն անգամ կը կրկնուի . ասոր պատճառն ան է որ մէկ անգամ մը ցոլացած ձայնը ուրիշ երեսներու հանգիստելով դարձեալ կը ցոլանայ , դարձեալ նորէն կը ցոլանայ , եւ այլն , ու անանիկով մեր ականջը կը հանին . դիմաց զիմանց եղած պատերուն մէկն մէկային անկէ ալ առ ջինին ցոլանալով , կրնան բազմապատիկ արձագանդներ կազմուիլ . ինչպէս որ զիմաց զիմաց կեցող հայլիներուն մէջտեղը լոյս մը դնենելով , կը տեսնենք որ երկու կողմն ալ անհամար լոյսներ կը ծնանին : Հին ատենաներէն ի վեր երեւելի է գրասոսի կնոջը Մէկէլլային գերեզմանը , որն որ կ'ըսուի որ էնէ ականին առջի տողը ութին անգամ կրկնուած ըլլայ . Միանի մօտ Ամմանէ դդա դդեակին քով՝ ձայն մը 40 անգամ կը կրկնուի , իսկ ատրճանակի շառաչինը 60 անգամ :

Կան այնպիսի արձագանդներ ալ որ ձայնը որոշեալ տեղ մը կը տանին . գնենք թէ կամարի մը միջակտուրը երկայնակն բոլորակ մ'ըլլայ (Պատ. 211) , որուն հացները զ ու զ ըլլան . յայնին է որ զէն Պատ. 211.



Ելած ձայն մը , կամարին զարնուելով անկէ ամէն կէտերէն ալ դէպ ի զ կը ցոլանայ . ինչու որ երկայնակն բոլորակին ինչ եւ իցէ կէտին վրայ ճառագայթ մը կիսալու որ ըլլայ , ան կէտին շօշափողին վրայ ուղղորդ ինկած գծին հետ հաւասար անկիւն շիներգ կը ցոլանայ . անոր համար մէկը զին վրայ կեցած եւ ուրիշ մէկը զին վրայ կրնան մէկզմէկ հակընալ , թէպէտ կամաց ալ խօսին , միայն թէ հացներուն հեռաւորութիւնը 50 , մինչուկ 100 սորբէն աւելի չըլլայ , եւ մէկզմէկ կը լսէն , առ անց մէջտեղը կեցողէ մը լսուելու .

Աս սկզբամբ շինուածներ կը դժոնուին . Ա. Պէտրոսի ու . Ա. Պօղոսի նկեղեցիները այսպէս երկու հնոց ունին : Դիմակառակ մէջ բառաձն այ նոյն սկզբամբ է շինուած . ասիկա Միրակուսա ժայռի մը մէջ շինուած այր մըն էր, որուն համար ոճնոնք կ'ըսեն թէ՝ Դիմակառակ բանատարկեալ ներու համար շինուած էր, եւ այնպէս շինուած էր որ ինք այրէն դուրս սենեկի մը մէջ նատած՝ յանցաւորաց ամէն խօսքը, ամէն ձայնը կը բէր :

Ցուցացման վրայ հաստատուած են հաղորդութեան խողովակը ու շնչփորները . առջիններով նաև երրու մէջ, մեծ կերտարաններու մէջ հեռաւոր տեղերու հետ կը խօսակցին : Շնչփորներուն մէջ ձայնը կանաձնեի մը հնոցը ժողովուելով առջինին պէս՝ առանց ցրուելու յառաջ կ'երթայ . ասով կրնայ գօրաւոր ձայն մը՝ 18.000 սուբ հեռու ձայն լուցընել : Լսելեաց շնչփորը խօսելու շնչփորէն ան տարրերութիւնն ունի որ մէկ զմէկու հակառակ շինուած են, ինչպէս յայտնի է :

Գ Լ Ա Խ Ա Բ.

ԵՐԱՔ ՑՑՈԿՈՒՆ ՀԱՅՆԻՆ ԺԹԺՄԱՆ ԹՐԵՆՔՆԵՐՆ ԵՐԵ

203. Վաց փողերու կամ խողովակներուն մէջի կեցող ալիքները : — Երաժշտական ձայն կ'ըսուի նէ, օդին ալիքներուն կամ հաստատուն մարմնոց ան ճօճումը կ'իմացուի, որուն կեցող ճօճում ենք լսած . բերնով գործիքներու մէջ՝ օդը չէ թէ հալզորդող մարմին մըն է՝ հապա բուն ձայն հանողն է . ուստի կեցող ալիքներ կը կազմէ, ինչպէս որ պիտի ցուցընենք :

Ձայնին մը ալիքը մէկ ճամթը բաց մէկալը գոց փողի կամ խողովակի մը մէջ մանելու ըլլայ, գոց կողման վրայ կը ցոլանայ . բայց աս ցոլացող ալիքները նոր ալիքներու հանդիպելով՝ իրարու վրայ ազդեցութիւն մը կ'ընեն, որն որ ԸՆԴՀԱՆՈՒՐ (Interférence) կ'ըսուի, որով կեցող ալիքներ կը կազմուին՝ թէ որ խողովակին կամ փողին երկայնութիւնը՝ ալիքին երկայնութեան հետ յարմար համեմատութեան մը մէջ է նէ :

Դնենք թէ ջի խողովակին երկայնութիւնը (Պատ . 212) Պատ . 212 .

ա	Բ	գ	զ
Ս			ջ

Վերանկեալ ալիքին երկայնութեան չորրորդ մասն ($\frac{1}{4}$) ըլլայ, ան առեն յայտնի է որ բերնէն մինչեւ յատակը, ու յատակէն մինչեւ բերանն եղած ճամբանները մէկտեղ առած՝ կէս ($\frac{1}{2}$) ալիքի մը երկայնութիւն է, ուրեմն վերանկեալ ու ցոլացեալ ալիքները՝ օրոնք խողովակին բերնին վրայ մէկզմէկու կը հանդիպին, իրենց ընթացքին մէջ $\frac{1}{2}$ ալիքի երկայնութեամբ իրարմէ հեռու են . ուստի եւ վերանկեալ ալիքին ամէնէն խիտ տեղը՝


ցոլացեալ ալիքին ամենէն անօսր տեղւոյն վրայ կ'իյնայ, որով խողովակին բերանը ոչ խտութիւն ոչ ալ անօսրութիւն կը ռայ ըլլալ:

Իսպայ հիմա ամէն մէկ օդոյ կարգերուն շարժման վիճակն ալ քննենք:

Խողովակին բերանը խտութեան ամենէն մեծ աստիճանը մտնելու ատեն՝ ամենէն մեծ անօսրութիւնը դռւրս կ'ելլէ. եւ մի եւ նոյն ատենը՝ յատակին վրայ ալ ոչ անօսրութիւն ոչ ալ խտութիւն կը գանուի, ամէն մասունքներն ալ իրենց հաւասարակշռութեան մէջ կը կենան: Իսպայ խտութեան ալիքները ներս մտնելու սկսելուն պէս՝ օդին ամէն մէկ մասը դէպ ի յատակ կը մղուի, եւ ցոլացեալ ալիքներով մի եւ նոյն կողմը կը սկսին շարժիլ, որովհետեւ ինչպէս որ Պատ. 209ին մէջ տեսանք, Տօմացող օդին կարգերը մեծագոյն խտութեան կողմերը՝ ալիքին յառաջացած ուղղութեամբը կը շարժին, իսկ մեծագոյն անօսրութեան կողմերը՝ հակառակ ուղղութեամբ:

Ուրեմն օդին ամէն կարգը խողովակին մէջ մի եւ նոյն հաւասար ատենուան մէջ՝ իրենց հաւասարակշռութեան դիրքէն դէպ ի յատակ կը շարժին կը խտանան եւ մեծագոյն անօսրութիւն ծնածին պէս՝ հաւասարակշռութեան դիրքն անցնելով՝ մի եւ նոյն ատենուան մէջ՝ յատակէն կը դառնան: Աս հաւասարակշռութիւնը, խտութիւնն ու անօսրութիւնը Պատ. 213 214, 215ին մէջ զգալի եղանակաւ ներկայացած են:


Պատ. 213.



Պատ. 214.



Պատ. 215.



Տեսանք որ վերանկեալ ու ցոլացեալ ալիքներուն իրարու վրայ ազդելով կամ ընդածութեամբ՝ իւշու ունանել կը ծնանին, որովհետեւ օդին ամէն մէկ կարգը մի եւ նոյն ատենուան մէջ դէպ ի յատակ կը շարժին, եւ մի եւ նոյն ատենուան մէջ անկէ ետ կը դառնան:

Օդի մէջ կեցող ալիքներ կամ օդը ինքնաձայն ընելը՝ ալիքին $\frac{1}{4}$ մասին չափ խողովակով կրցանկ յաջոցընել. բայց նոյն կեցող ալիքները ուրիշ համեմատութեամբ ալ կրնան ծնանիլ. ինչպէս խողովակը ալիքին $\frac{3}{4}, \frac{5}{4}, \frac{7}{4}$ մասին չափ առնելով: Ասոնց մէջ նաև հանգոյցներ ալ կը ծնանին. իսկ ան կողմերը՝ ուր որ ոչ խոռութիւն ոչ ալ անօսրութիւն կ'ըլլայ՝ փոր կը կոչուին, որովհետեւ ամենամեծ ընդարձակութիւն ունին:

Դաց խողովակի մը մէջ օդը իրաք ալ այսպիսի կեցող շարժմամբ ճօճացընելու համար, պէտք է ճօճացող մարմին մը խողովակին ճոմքը բռնել, որ մարմինն որ այնպիսի ձայն մ'ունենայ՝ որ խողովակին երկայնութիւնը՝ նոյն ձայնին ալիքին $\frac{1}{4}, \frac{3}{4}, \frac{5}{4}$ եւ այլն, մասն ըլլայ: Աս վախճանիս կրնայ հասարակ ձայնաճեղը կամ ձայնատուն (Diapason, Fourchette tonique) ծառայել, որն որ պողպատէ երկու ճիւղով գաւազան մըն է, ասիկա ճօճացընելով 2 մատի չափ երկայն ասղակիէ խողովակի կամ դլանի մը առջին բռնելու է, եւ կամ ասղակիէ կամ մետաղէ պնակ մը տեղ մը հաստատելով կնտնտօցով ճօճացընելու ու անոր տակը գոց խողովակ մը բռնելու է. խողովակին երկայնութիւնը յարմար է նէ, ան ատեն մէջի օդը կեցող ճօճումներ կ'ընէ, եւ ինքնաձայն կամ ինքնահնչելուն կ'ըլլայ, որով եւ ձայնը սասարիկ կը զօրանայ: Իսկ թէ որ խողովակը յարմար երկայնութիւն չունի նէ, պէտք է կարճըցընելով եւ կամ երկնցընելով յարմար դիրքին բերել:

Դայց խողովակին մէջի օդին կեցող ճօճում տալու, ուստի եւ ինքնաձայն ընելու համար՝ միշտ հարկաւոր չէ որ ուրիշ ձայն հանող կամ չնշող մարմին մը ունեցուի. զորօրինակ երգիսնի (Orgue) մը փաղերուն կամ խողովակներուն վրայ կը տեսնենք. հոս բաց կողմանէ քովին մտնող ու եզրներուն վրայ բեկանուղ օդց հոսանք մը իր հարուածներով ալիքներ կը պատճառէ, որոնք յատակին վրայ ցոլանալով եւ մէկալ նոր եկող ալիքներուն հետ ընդածերով՝ կեցող ալիքներ կը ծնանին, որով օդը ինքնաձայն կամ ինքնահնչելուն կ'ըլլայ: Խողովակի մը այս եղանակաւ հանած ձայնը՝ ըստ ամենայնի ան ձայնն է, զորն որ ուրիշ ձայն հանող կամ չնշող մարմին մը՝ նոյն խողովակին առջին կենալով ու նոյնին օդը ինքնաձայն ընելով կու տայ:

Պլատիկ խողովակի մը մէջի օդին ձայն հանել տալը՝ ամենապարզ եղանակաւ մը կ'ըլլայ, թէ որ նոյնը մարդ ուղաձիգ բեռնին առջին բռնելով՝ դէպ ի կողմերը սուր փշելու ըլլայ:

Փողը կամ խողովակը որչափ որ կարճ ըլլալու ըլլայ՝ ձայնն ալ այնչափ բարձր կ'ըլլայ, որովհետեւ ալիքը այնչափ կարճ կ'ըլլայ:

Երգիսնի մը փողերը Պատ. 216—220ը կը ցուցընեն. ասոնց մէջ
218.

Պատ. 216. 217.



219.



220.

Երեք զիշաւոր մաս կայ. ուրիշ ու խողովակին մէջ օդը կեցող ճանամբ ձայն կը հանէ. թ սողը մնամէջ է ու անկէ բարակ ճեղքուածքէ մը հովը խողովակ կը մնանէ. լի բերանը երկու շրթունք ունի, որոնց իրարմէ հեռաւորութիւնը շատ կամ քիչ կրնայ ըլլալ. Փրցի մը ձեռքօք հովը սուբին բարակ ճեղքուածքէն անցնելով՝ վերի շրթունքին կը զարնուի ու խողովակին մէջի օդին ճօճումը կու տայ:


Մի եւ նոյն խողովակը կամ փողը կրնայ շատ ձայներ տալ: Ամենէն խորունկը ան ձայնն է՝ որուն ալիքին երկայնութիւնը խողովակին երկայնութիւնէն և անգամ մեծ է. իսկ բարձրագոյն ձայներն անոնք էն, որոնք որ 3, 5, եւ այլն, անգամ կարծ ալիքի մը կը վերաբերին, ուստի ան կեցող ալիքներէ կը ծնանին, սրոնք 3, 5, եւ այլն անգամ պղտի ճօճման տեւողութեան կը վերաբերին: Այլիներուն կարծութիւնը կամ երկայնութիւնը՝ ուստի եւ ձայնին բարձրաւթիւնը կամ ցածութիւնը՝ զօրաւոր կամ նուազ հովէն կախում կ'ունենայ:

Գայ խողովակներուն մէջ աել կայ որ ընդածութեամբ ոչ խոտութիւն ոչ ալ անօսորութիւն ունի. այնախիս տեղեր ծակ մը բացուելու ըլլայ՝ ձայնին վնաս մը չ'ըներ, իսկ անօր հակառակ ուրիշ տեղ ըլլալու ըլլայ, օդը խիս եղած ատեն գուրս հոսելով, իսկ անօսոր եղած ատեն՝ դրսէն ներս օդ հոսելով, ընդածութիւնը կը խափանուի:

204. Իաց փողեր: — Ո՞նիչեւ հիմա մէկ կողմը գոյ փողերուն կամ խողովակներուն վրայ էր խօսքերնիս, երկու կողմն ալ բաց փողերուն կամ խողովակներուն մէջն ալ կրնայ օդը ինքնաձայն ըլլալ, ինչպէս որ քիմիական ներդաշնակին (արմանիքին) մէջ կը տեսնենք (Պատ. 221, տես Յօդ. 49):

Իաց խողովակներուն մէջտեղի օդը աւելի կը խտանայ քանի թէ ճոմինը, ինչու որ հոն ամէն կողմ չիկինար տարածուիլ, ուր

ոլատ. 221. ալիքի մը խոտացած մասը խողովակին ճոթը հասնելով՝ հօն խողովակին երած ատեն օդոյն կարգերը ամէն կողմ՝ դիւրութեամբ կրնան տարածուիլ, որով անօսրութիւն կը ծնանի, որն որ՝ ինչպէս գիտենք, ցողանալով գէպ ի հակառակ ուղղութեամբ կը շարժի, եւ ասանկով ընդածութեամբ կեցող ալիքներ կը ծնանին: Հոսցողացեալ ալիքը աւելի տկար կ'ըլլայ: Խողովակին բաց ճոթը խոտութիւնն ու անօսրութիւնը վրայէ վրայ գ ալու ըլլան՝ փոր կը ծնանի. իսկ հանգոցներ՝ մէջ տեղերը միայն կրնան ծնանիլ:



Աշբոր այնպիսի մարմնոյ մը ձայնը, որով որ երկու դին բաց խողովակի մը օգը ինքնաձայն պիտօր ըլլայ, և ալիքի երկայնութիւնն ունենալու ըլլայ, ամենէն կարճ խողովակին երկայնութիւնն որն որ նոյն ձայնով խօսել տալ կ'ուզուի, է $\frac{1}{2}$, այսիքն՝ խողովակը իր ձայնի ալիքին երկայնութեանը կէսն է: Ուրեմն թէ որ բաց խողովակի մը ամենէն խորունկ ձայնը՝ գոց խողովակինին հաւասար ընել կ'ուզուի նէ, բացը գոցին կրկին երկայնութիւնը պիտօր ունենայ:

Ինչպէս որ գոց խողովակներուն համար ըսինք, բաց խողովակներուն մէջն ալ ալիքին ու իրենց երկայնութեանը մէջ՝ ուրիշ համեմատութիւն ալ կրնայ ըլլալ. ինչպէս թէ որ խողովակին երկայնութիւնը և գնելու ըլլանք՝ տալու ձայնին ալիքին երկայնութիւնը 2ն էն զատ՝ $\frac{2}{2}$ հ, $\frac{2}{3}$ հ, եւ այլն կրնայ ըլլալ, որոնց կը պատասխանեն գոցին մէջ ասոնք՝ $\frac{1}{4}$ հ, $\frac{4}{3}$ հ, $\frac{4}{5}$ հ, եւ այլն:

205. Երաժշտական ձայներ: — Օռւտ ձայն յառաջ բերելու միջնորդ մը սորվելէն ու ձայնի մը բարձրութիւնն ու ցածութիւնը փողին կամ խողովակին երկայնութենէ կախում ունենալն իմանալէն ետեւ, երաժշտութեան մէջ գործածուած ձայներուն կամ երգաձայներուն (Տօռ) կարգը կամ աստիճանը զննել կը մնայ:

Ոկսինք ան երգաձայնեն որն որ կ ոտնաչափ գոց փող մը կու տայ, եւ իրեւ Հէմոյոյն (Toniqne) կրնայ առնուիլ ու Սեով¹ նշանակուիլ:

Կան երգաձայներ որ Սեէն տարբեր են, բայց ասոր քովը դալով՝ մէր ականջին հաճցական կու դան. աս ձայները քննեն.

1 Գերմանացիք Ըով կը նշանակեն. Նոյնպէս մէկալ ձայներն այսպէս կը նշանակեն, D, E, F, G, A, H. առնց առջի ութերորդը (octave) c, d, e, f, g, a, h երկրորդ ութերորդը c, d, e, f, g, a, h երերորդը c, d, e, f, g, a, h երրորդը c, d, e, f, g, a, h երրորդը c, d, e, f, g, a, h վարի ութերորդը C, D, E, F, G, A, H այլն:

լով կը գտնենք որ իրենց ճօճման արագութիւնը Սկինին չետ պարզ համեմատութեան մը մէջ է . ասոնք այնպիսի երգածայներ են՝ որոնց ալիքին երկայնութիւնը Սկին $\frac{1}{2}$, $\frac{2}{3}$, $\frac{3}{4}$, $\frac{4}{5}$, $\frac{5}{6}$ են, եւ ասոնք անանկ փողերով յառաջ կռա գան՝ որոնց երկայնութիւնը՝ Սկինին $\frac{1}{2}$, $\frac{2}{3}$, $\frac{3}{4}$, $\frac{4}{5}$, $\frac{5}{6}$ են :

Որովհետեւ ճօճման աեւողութիւնը ալիքին երկայնութեան չետ խոտորնակ կը համեմատի, անոր համար Սլը մէկ ճօճում մը ընելու ատեն՝ մէկայնոնց առջինը երկու ճօճում կ'ընէ . եւ աս երգածայնը Սկին Ռ-Շ-Շ-Շ (Octave) կը կոչուի ու Սլ₂ ով կը նշանակուի Սն ալ Սլ₁ով նշանակելով :

Ան երգածայնը՝ որուն ալիքին երկայնութիւնը Սկինին $\frac{2}{3}$ է՝ Սլը երկու ճօճում ընելու ատեն՝ ինք երեք ճօճում կ'ընէ, եւ Սկին Հ-Հ-Շ-Շ-Շ (Quinte) կը կոչուի ու Տօլով կը նշանակուի :

Ան երգածայնը՝ որուն ալիքին երկայնութիւնը Սկինին $\frac{3}{4}$ է, Սլը երեք անգամ ճօճելու ըլլայ, ինք հինգ ճօճում կ'ընէ, եւ Սկին Մ-Ե-Ե-Ք-Ե-Ե (Tierce majeure) կը կոչուի ու Գաով կը նշանակուի :

Ան երգածայնը՝ որուն ալիքին երկայնութիւնը Սկինին $\frac{4}{5}$ է, Սլը չորս ճօճում ընելու ըլլայ, ինք հինգ ճօճում կ'ընէ, եւ Սկին Մ-Ե-Ե-Ք-Ե-Ե (Tierce mineure) կը կոչուի ու Միով կը նշանակուի :

Ամենէն վերջի յիշուած ձայնը, որուն ալիքին երկայնութիւնը Սկինին $\frac{5}{6}$ է, անոր հինգ անգամ ճօճալուն ինք վեց անգամ կը ճօճայ, եւ Փ-Ե-Ե-Ք-Ե-Ե (Tierce mineure) կը կոչուի ու Մի ե-մոլով կը նշանակուի :

Խնչակէս որ Սլը իր ութերորդը, հինգերորդը, քառորդը, մեծագոյն ու փոքրագոյն երրորդներն ունի, անանկ ալ Սլ₂ ը ութերորդ, հինգերորդ, քառորդ, մեծագոյն ու փոքրագոյն երրորդներ ունի :

Ալ հիմնածայնը իր մեծագոյն երրորդին՝ Մին, ու հինգերորդին՝ Տօլին հետ իր Դ-Ե-Ե-Ք-Ե-Ե (accord majeur) կը կազմէ : Ըստած երգածայներուն մի եւ նոյն ատենուան մէջ ըրած ճօճումը աս է :

Ut, Mi, Fa, Sol, Ut₂

24, 30, 32, 36, 48

Երգածայներուն կարդը կատարելագործելու համար՝ պէտք է որ Mi, Fa, Sol ալ Սկին պէս իրենց գաշնակը՝ ուստի եւ երրորդն ու հինգերորդը ունենան : Solին հինգերորդը այնպիսի երգածայն մըն է, որն որ Տօլին 2 անգամ ճօճելու ատեն՝ ինք 3 անգամ կը ճօճայ . ուստի եւ Տօլին 36 անգամ ճօճալուն՝ ինք 54 անգամ կը ճօճայ եւ Ռէ ով կը նշանակուի . ասոր մօտ վա-

րի ութերորդը Réով կը նշանակուի ու Solին 36 ու Utին 24 անգամ ճօճալուն՝ ինք 27 անգամ կը ճօճայ:

Solին մեծագոյն երրորդը՝ որն որ Sisով կը նշանակուի՝ Solին 4 անգամ ճօճալուն՝ ինք 5 անգամ պիտի ճօճայ, ուստի Solին 36 անգամուն՝ ինք 45 անգամ:

Որովհետեւ 24ը 36ին հետ (Utը Solին հետ) անանկ կը համեմատի, ինչպէս 32ը 48ին հետ (Fa Utին հետ) անոր համար Faին հինգերորդը Ut₂ է:

Faին մեծագոյն երրորդը, Faին 4 անգամ ճօճալուն՝ ինք 5 անգամ պիտի ճօճայ, ուստի Faին 32 անգամուն՝ ինք 40 անգամ կը ճօճայ, եւ կը նշանակուի Lanվ:

Մեծագոյն երգաձայներուն կարգը կամ յայնառիջանը (Gamme) ¹ լմբնցաւ. ասոնց մի եւ նոյն ատենուան մէջ ըրած ճօճումները ասոնք են:

Ut, Ré, Mi, Fa, Sol, La, Si, Ut₂, Ré₂, Mi₂ . . .

24, 27, 30, 32, 36, 40, 45, 48, 54, 60 . . .

Ասոնց ամէն մէկուն մէջի տարրերութիւնները՝ որոնք Մէջ (Intervalle) կը կոչուին, հաւասար չեն: Երկրորդը առջենէն քանի անգամ աւելի ճօճան արագութիւն ունենալը պյուտէս կը նշանակուի:

Ut Ré Mi Fa Sol La Si Ut₂,

$\frac{1}{8}$ $\frac{1}{8}$ $\frac{1}{8}$ $\frac{1}{15}$ $\frac{1}{8}$ $\frac{1}{8}$ $\frac{1}{8}$ $\frac{1}{15}$

այսինքն Ré մի եւ նոյն ատենուան մէջ Utէն $1\frac{1}{8}$ անգամ աւելի կը ճօճայ, Mi Réէն $1\frac{1}{8}$ անգամ աւելի, եւ այլն:

Utին ու Réին, Réին ու Miին, Faին ու Solին, Solին ու Laին, Laին ու Siին մէջի միջոցը՝ միջուկ երբեցոյն կը կոչուի, ասոնց մէջի $1\frac{1}{8}$ միջոցը՝ միջուկ երբեցոյն, իսկ $1\frac{1}{8}$ միջոցը՝ միջուկ միջուկ երբեցոյն կը կոչուի: Miին ու Faին, Siին ու Ut₂ին մէջի միջոցը՝ առջիններուն զրեթէ կէս մեծութիւնն ունենալը՝ միջուկ երբեցոյն կը կոչուի:

Ճէս որ ուրիշ երգաձայնէ մը սկսելով նոյն միջոցներուն կարգաւը յառաջնալու ըլլանք, զանազան մեծագոյն ձայնաստիճանները՝ ունեցուի. բայց ամէն երգաձայներէն ալ նոյն միջոցներու կարգաւ յառաջ երթաղ կրնալու համար՝ Utին ու Réին, Réին ու Miին, Faին ու Solին, Solին ու Laին, Laին ու Siին մէջ կէս երգաձայներ ալ խոժելու հարկաւորութիւն կայ, որոնք այսպէս կը կոչուին՝ Ut-dièse, Ré-dièse, Fa-dièse ², եւ այլն.

¹ Ձայնաստիճանն որ կ'ըստի նե՛ կանչը ըրած է ու գրական բան մըն եօթը եօթը յառաջ դաշտով ձայնի կարգերուն մէկ կարգը կ'իմացուի որն է. միշտ երկրորդ ձայնաստիճանը առջինն ուժերորդը (Octave) կը կոչուի, որ եօթը զատ առանկ ձայն կը պարունակէ. առ ձայնները զլիսաւոր ձայններն երրորդն ալ երկրորդն, եւ այլն: նաև առ ձայնները զլիսաւոր ձայններն են, որոնց ընտրութիւնը մարդուս աւ կը նշանակեն cis, dis, sis, եւ այլն:

² Կ'ոյնները Գերմանացիք պյուտէն են, որոնց ընտրութիւնը cis, dis, sis, եւ այլն:

ասոնք Սլէն, Ռէէն, Ֆաէն եւ այլն, կէս երգածայն բարձր կը ցուցընեն եւ երգանշաններու կամ նովժաններու մէջ առ ձեւով չ կը նշանակուին . իսկ Սլէն, Ռէէն, Ֆաէն կէս երգածայն վարինները ասանկ կը կոչուին՝ Սլ-հէմօլ, Ռէ-հէմօլ, Ֆա-հէմօլ¹, եւ այլն եւ իրենց նշանն է թ . ասոնք մէկ ուժերորդի մը մէջ զըլ-խաւոր երգածայններուն հետ մէկտեղ 22 երգածայն կ'ընեն, բայց ամենուն ալ տարրերութիւնը մէր ականջը չիմանալով՝ 12 երգածայնի կ'իջնան, որոնց կարգը Գ-Հ-Ն-Դ-Ն (Chromatique) ձայնաստիճան կը կոչուի, գյոներուն աստիճաններէն առնելով :

Վեհագոյն երգածայնի աեսակներու մէջ հիմնածայնէն մեծագոյն երրորդին ու ետքէն փոքրագոյն երրորդի մը չափ յառաջ երթալով՝ հինգերորդին կ'անցնուի . իսկ փոքրագոյն երգածայնի աեսակներուն (Mode mineur) մէջ՝ դաշնակը հիմնածայնով, փոքրագոյն երրորդով ու հինգերորդով կը կազմուի :

Հիմնածայնը օրոշ ատենուան մը մէջ 1 ճօճում մ'ընելու ըլլայ, նշն ատենուան մէջ մեծագոյն երրորդը $\frac{5}{4} \times \frac{5}{4} = \frac{25}{16}$, ճօճում կ'ընէ . ասոր մեծագոյն երրորդը $\frac{5}{4} \times \frac{5}{4} \times \frac{5}{4} = \frac{125}{64}$ ճօճում կ'ընէ . հիմնա աս ետքի երգածայնը ճիշդ հիմնածայնին ուժերորդին հետ չիչամածայնիր, որուն ճօճումն է $\frac{128}{64}$, ուստի զուտ երրորդով յառաջ երթալով՝ զուտ ուժերորդի չիշամուիր . ետքինին զուտ թիւնը պահելու համար՝ առջնինին կը պատահի զուտ հինգերորդին վրայ : Անոր համար երաժշտութեան մէջ՝ զուտ ուժերորդին ունենալու համար՝ զուտ երրորդին կամ հինգերորդին պահանջածէն բարձր կամ ցած բանելու ստիպուած են . աս զործողութիւնը Բ-Դ-Ե-Ն-Ն-Ն (Tempérément) կ'ըսուի . եւ աս երրորդին ու հինգերորդին անզատութիւնը ականջներուս շատ անհաջոյ կու գար՝ թէ որ աւելի զգայուն ըլլալու ըլլային :

206. 'Զայներուն ճօճման թիւերը : — Երաժշտութեան մէջ զործածուած ամենէն ցած երգածայնը ան երգածայնն է՝ որն որ 16 ոտք գոց փող մը կու տայ . արդ զիտենք որ գոց փող մը թէ որ երգածայն մը կրնայ նէ հանել, կամ թէ ըսենք՝ իր ամենէն ցած երգածայնը կու տայ նէ, իր երկայնութիւնը՝ նշն երգածայնին ալիքին $\frac{1}{4}$ է, ուրեմն ամենացած երգածայնին ալիքին երկայնութիւնը՝ սովորական օդի մէջ 64 ոտք է :

Դիտենք դարձեալ որ ձայնը մէկ երկրորդականի մէջ 1050 ոտք կը յառաջանայ . աս թիւը 64ին վրայ բաժնելու ըլլալք՝ կը գտնենք որ մէկ մանրերկրորդի մէջ ամենացած երգածայնը քանի ալիքի երկայնութիւն կը յառաջանայ . կամ թէ ըսենք,


¹ Այսուհետ Գերմանացիք ապակէս կը կոչեն ուս, des, ses, եւ այլն :

նոյն ամենացած երգաձայնը տապահ համար՝ մէկ մանրերկրորդի մէջ քանի անգամ պէտք է ճօճալ. աս թիւս է 16,4¹: Աս եւ զանակաւ կրնանքը ամեն դոց փողերուն հիմնաձայնին ճօճման բացարձակ² թիւը գանել, այսինքն՝ փողին շրմա անգամ երկայնութեան թիւն վրայ (Փարիզի ոտքով հաշուելով) 1050ը բաժնելով:

Երաժշոտութեան մէջ 9 ութերորդէն աւելի չկայ. վերը բացած ամենացած ձայնը՝ որն որ 16 տանաշափ դոց փող մը կրնայ տալ. Աւ, ով կրնանք նշանակել, իր ու իրմէ ետքիւթերորդ ներուն ճօճման թիւն բաժն

Ut ₂	16,5
Ut ₁	33
Ut ₁	66
Ut ₂	132
Ut ₂	264
Ut ₄	528

Եւ ասոնք երգ անշաններու կամ Կոդաններու մէջ այսպէս կը նշանակուին



Խողովակին կամ փողին երկայնութենէն՝ ձայնի մը բացարձակ ճօճման մը գանելը՝ այնչափ շատ ճիշդ. չէ. անոր համար ուրիշ մասնաւոր կողմանածներ կամ՝ սրմոք ճիշդ ճօճման թիւը կը ցուցընեն. ասոնք երկու տեսակ են՝ Յանցուդահի (Տիրուու) ու Ժանդահի կամ Ժանդահի անիւ. առ ջինը կազմաւած է հոգ բանազ խողովակէ մը, սրուն առ ջին առանցքի մը վրայ գարեւզ մարմին մը ոգք կը ճօճացընէ, եւ մարմնացն գառնարուն համեմատ ոգք շատ կամ քիչ ճօճում կ'ընէ, սրով ձայնը կը բարձրանայ ու կը ցածնայ. եւ թէ որ կազմաւած մը մարմնայն քանի անգամ դառնար կամ հարուած սապր իմանալու ըրբանք՝ կրնանք ինչ եւ իցէ ձայնի մը ճօճման թիւն իմանալ: Երկրորդը՝ ժանդահին դառնարովը՝ ժանդիններուն բարձակ մարմին մը հետզհետև զանելով ճօճացընելուն վրայ հաստատուած է. աս ժանդահիւը ուրիշ անիւի մը ձեռազ արագ շարժերով եւ ժանդիններուն թիւն ու քանի անգամ գառնալը զիտնալով՝ կրնանք ինչ եւ իցէ երած ձայնին ճօճման իմանալ:

1 Ասմար ցուցքած է որ մէկ մանրը ճում բնել տուած է. ուստի մէր երկրորդի մէջ մինչունի 7 ճօճմամբ ալ ձայնը մէր ականջին կրնայ ազգել. իսկ բարձր ձայնը մը հանեւմը համար մէկ ժամերերկրորդի մէջ մինչունի 24.000 ճօճմանը միայն կրնայ լսէլ:

2 Աւրի դրած թիւերնիս միայն յարաբերական թիւեր էին:

Աս տեսակ գործիքներով կրնաց իմացութիւ որ մանրերկորդի մը մէջ որշափ ճօճում պէտք է բլալ որ ձայն մը լսուի, եւ թէ որշափ բարձր ձայն կրնաց հանութիւ:


207. | արուած լարերուն ճօճումները : — | արուած լարի կամ աղիքի մը ճօճումները արտաքց կարգի շուտութեամբ ճօճալուն՝ չեն կրնար հաշութիւ. բայց ուրիշ երեւոյթներ ունին՝ որոնք մեզի հաշիւներու ձեռօք շատ օրէնքներ կը սորվեցընեն. Երեւելիները հետեւեալիներն են.

1) “| արի մը ճօճման թիւը՝ իր երկայնութեանը հետ խոտորնակ կը համեմատի,, այսինքն՝ թէ որ լար մը քնարի կամ կիթառի վրաց լարուած ըլլարու ըլլայ, եւ որոշեալ ժամանակի մը մէջ՝ որոշ թուով ճօճում ընելու ըլլայ, մի եւ նոյն ատենուան մէջ 2, 3, 4 անգամ, եւ այն, աւելի ճօճում կ'ընէ. թէ որ՝ իր ձգտումը նոյն պահելով՝ իր երկայնութեան $\frac{1}{2}$, $\frac{1}{3}$, $\frac{1}{4}$ մասը եւ այն, ճօճացընելու ըլլանք, $\frac{3}{2}$, $\frac{4}{3}$, $\frac{5}{4}$ անգամ աւելի շուտ կը ճօճայ, թէ որ իր երկայնութեանը $\frac{2}{3}$, $\frac{3}{4}$, $\frac{4}{5}$ մասը ճօճացընել արուի :

2) “| արի մը ճօճմանց թիւը՝ ձգտող կշռոյն քառակուսի արմատին համեմատական է,, այսինքն՝ երկայնութիւնը նոյն պահելով՝ լարը ձգտող կշիռը 4, 9, 16 անգամ մեծ առնելու ըլլանք, ան ատեն ճօճմանց արագութիւնը 2, 3, 4 անգամ կը մեծնայ :

3) “| ի եւ նոյն նիւթէ զանազան լարերուն ճօճմանց թիւերը՝ իրենց հաստութեան հետ խոտորնակ կը համեմատին,, զորօրինակ՝ թէ որ հաւասար երկայնութեամբ երկու սորզպատէ թեւեր առնելու ըլլանք՝ որոնց մէկուն արամագիծը մէկ, իսկ մէկալինը երկու ըլլայ, բարակը նոյն ձգտողութեամբ նոյնչափ ատենուան մէջ կրկին ճօճում կ'ընէ: Աղիքի մը համար աս օրէնքը միշտ այնչափ ճիշդ չէ, որովհետեւ աղիքները բացարձակապէս միշտ նոյն նիւթէ չեն կազմուած :

1 արուած լարերուն ճօճմանց օրէնքները փորձով քննելու ու իրենց ձայնը ցուցընելու համար՝ զուտ ձայն հանող ու միանգամացն լարին ձգտողութիւնը ցուցընող գործիք մը կը գործածուի. եւ ասիկա Զայնաւանէ կամ Մէռնէ (Sonomètre, Monocorde) կ'ըստի (Պատ. 222). ասոր վրայ աղիքէ ալ մէտաղէ ալ լար կրնաց լարուիլ. լարը օին վրայ կը սխմուիու երկու լարակալներէ կամ նեցուկներէ անցնելով՝ ու ճախարակին վրայ կու գայ ու վար իջնալով ու բեռամբ կամ կշռով կը ձգտի, կամ կը լարուի: և լարակալը ասդին անգին կրնաց երթալ գալ եւ ուզուած տեղը կը կեցուի ու լարը կը սխմուի. Ճ ու Ճ փոր կամ սնամէջ սնառուկը կամ արկղը ձայնը զօրացընելու կը ծառայէ:



Դնենք թէ լարը աղատ ճօճալով հնչող ու զուտ ձայն հանելու շափ ձգտած ըլլայ, եւ աս ձայնը Սլով նշանակենք, ան ատեն շարժական լարակալը անանկ կրնանք համաձայնցընել որ հետզետէ Ռէ, Mi, Fa, Sol, La, Si, Re₂ ձայները տայ. Սլ հիմնաձայնը տուող լարին երկայնութիւնը 1ով նշանակելու բւ լանք, մէկալ ձայներուն համար հետեւեալ երկայնութիւնները կռ դան

Ut, Ré, Mi, Fa, Sol, La, Si, Ut₂,
1 ⁸/₉ ⁴/₅ ³/₄ ²/₃ ³/₅ ⁸/₁₅ ¹/₂


Ուրեմն լարը կէս երկայնութեամբ առնելով՝ ութերորդը կ'ել լէ, եւ որովհետեւ ութերորդը հիմնաձայնէն կրկին անգամ՝ աւ ելի ճօճում կ'ընէ, անոր համար՝ կէս լարն ալ կրկին ճօճում կ'ընէ։ Հինգերորդը ունենալու համար՝ լարին երկայնութեան չը պէտք է կարծըցընել. Մասց գիտենք որ հինգերորդը նցն շափ ատենուան մէջ հիմնաձայնէն $\frac{3}{2}$ անգամ աւելի կը ճօճայ, ուրեմն լարին ճօճման թիւը իր երկայնութեանը հետ իրաք խոտորնակ կը համեմատի։

Լարին երկայնութիւնը նցյն պահելով՝ ութերորդ մը ունենալ կ'ուղուի նէ, ան ատեն կշխուք կ անգամ մեծցընել հարկ կ'ըլլայ, իսկ հինգերորդի համար $\frac{9}{4}$ անգամ։

Հաստը կամ բարակ թելերով կրնանք զիւրաւ երրորդ օրէնքին ճշմարտութիւնն ալ փորձել իմանալ։

208. «Խաւաղաններու ու շերտերու ճօճումը։ — Գաւաղաններու ու շերտերու ճօճման օրէնքը գտնելու համար՝ նշերը ղատ. 223ին ցուցըցածին պէս պէտք է ճօճացընել, ինչ պէս՝ ձեռք կամ կնտնտոցով մարմինը հաւասարակշուռութեան դիբքէն հանելու ըլլանք՝ կը տեսնենք որ լ ու լին մէջ ճօճումներ կ'ընէ, որոնք թէ որ բաւական շուտ ըլլալու ըլլան՝ ձայն ալ կ'ելլէ. Նցյն մարմնոյն զանազան երկայնութիւններ տալու ըլլանք, մի եւ նցյն ատենուան մէջ եղած ճօճման թիւերը (ուստի եւ ձայներն ալ) երկայնութեան քառակօւսի արմատցն հետ խօսադրնակ կը համեմատին։

Պատ. 223.



Պատ. 224. 2էն մինչուկ 3 միլիմետր հաստութիւն ունի. ա-

սոր վրայ առ զ դ ուղանիկիւն ծակ մը կայ՝ 3 սանդիմետր երկայն ու 7էն մինչուկ 8 միլիմետր լսյն, եւ աս ծակին վրայ խիստ բարակ ու առաձգական արցյրէ թիթեղ մը կայ և, որն որ վերի դին հաստատած է եւ կրնայ աղատ ճօճալ. ասիկա պարզ լեզուակ մըն է, զորն որ շարժելու համար մարդ շրթունքներուն վրան դնելով գէպ ի աղատ շարժող ճօճը փչելու է: Օդին հոսումը թիթեղը կը ճօճացընէ, որով ծակը հետզհետէ կը բացուի կը դոցուի, մէջ մը օգը մէջէն կը հօսէ մէջ մը կ'արգելուի. աս եղանակաւ ձայնի ալիքներ կը ծնանին՝ որոնց երկայնութիւնը ան ճօճման թիւէն կախում ունի, զորն որ և թիթեղը իր մէծութեան ու առաձգականութեան համաձայն որոշեալ ատենաւան մէջ կրնայ ընել: Հոս ձայնը ըստ ամենայնի պյնպէս է, իրրեւ թէ թիթեղը մեքենական միջնորդով մը ճօճալու ըլլար, բայց միայն աւելի զօրաւոր է: Թէ որ մի եւ նոյն տախտակի վրայ պյնպիսի թիթեղներ շարուելու ըլլայ՝ որ կարգաւ ձայներուն աստիճաններուն համաձայն ձայն ունենան, կրնայ երաժշտական գործիք շնուրիլ, ինչպէս որ շատ տեսակներն ալ կան, որոնցմէ ոմանք բերնով, ոմանք վրոցով կը հնչեցուին:

Երդիմներու. մէջ գործածուած լեզուակները նոյն ոկզուամբ չի նուած են, միայն ասանց մէջ ուրիշ եղանակաւ հաստատուած են:

Լեզուակ մը առանց խողովակի ճօճալու ըլլայ՝ ճօճման արագութիւնը կամ ձայնը իր առաձգականութենէն ու մէծութենէն կախում ու-

թէ յարերը եւ թէ գաւազանները կրնան գէպ ի իրենց երկայնութեանն աղճում ունենալ, պյնպէս՝ ինչպէս որ օգը խողովակի մէջ կը ճճայ: Լարի մը վրայ՝ երկայնութեան ճօճմաններ ընել տարուհանը կամ խոտանողը խիստ սուր անկեամբ մը լարին վրայ քսելու է. նոյնպէս ապակիէ խողովակի մը վրայ երկայնութեան ճօճումներ կը ծնանին՝ թէ որ թաց մատով կամ թաց լուխայով վեր վար քսելու ըլլանք:

209. Լեզուակաւոր փողեր: — Ճօճացող թիթեղներու կամ տախտակներուն վրայ գալով՝ զիստենք որ զ ործիքներու մէջ լեզու կամ լեզուակ ըսածնիս ուրիշ բան չէ՝ բայց եթէ օդի հոսանքով ճօճացող թիթեղ մը պատ. 224ը մէկ մետաղէ տախտակ մը կը ներկայացընէ, որն որ

Նի. բայց երկայն խողովակի մը առջին ճօճալու ըլլոյց խողովակը ձայնին վրայ մեծ ազդեցութիւն էրնէ, և ան առեն լեզուակին շարժումը աւելի խողովակին կամ փայնին մէջի ասպին անդին շարժող օդոյ այինքներէն կախում՝ կ'աւնենայ. ուստի միշտ աւելի կը ճօճայ.

210. Հաստատուն ու հեղուկ մարմենոց մէջի ճօճման հաղորդութիւնը: — Վայն տեսակ մարմենոց ճօճումները զատ զատ իմացանք. հիմա ասոնք մէկցմէկու համեմատութեամբ ալ քննենք: Երբոր շատ մը հաստատուն մարմիններ քովից բայց գալով՝ ամբողջ մը կազմելու ըլլան, առ ամբողջ նին մէկ մասէն սկսած ճօճումները՝ յառաջող ալիքներու պէս՝ մեծ զիւրութեամբ ամբողջ զանգուածին վրայ կը տարածուին. բայց եղբները հասածնուն պէս՝ ալիքներուն միայն մէկ մասը եզերած միջնին, ինչպէս օգեզեն ու ծորելի նիւթմին մէջ կ'անցնի, իսկ մէկալ մասը կը ցոլանայ, առ ցոլացածը նորէն եկող այիբներուն հետ ընդածելով կեցող ճօճումները կը կազմէ: Այսպիսի ամբողջ մը ինչ և իցէ կէտ մը ճօճման վիճակի մէջ մասածին պէս՝ առ անձին ճօճացող մասունքներու կը բաժնուի, որոնք իրարմէ ճօճման հանդցցներով բաժնուած են. ամէն մէկ մասը իր անհաստականութենէն մաս մը կը կորսրնցրնէ, կամ թէ իր քովի մէկալ մասին հետ ունեցած կապը անանկ կ'ընէ՝ որ պյուրէս չիմօճար ինչպէս օր մինակ առանձին ըլլալու առեն կը ճօճար:

'Չայնի ալիք մը՝ ինչպէս օր հաստատուն մարմիններու ամբողջի մը վրայ զիւրաւած կը տարածուի նէ, պյուրէս ալ ծորելի ներու վրայ շիտաբածուիր, կազմանեւ մարմենոց աւելի դժուարան կ'անցնի. ասկէ է օր բաւական շատ ճօճացող հաստատուն մարմիններ՝ խիստ տկար ձայն մը կու ասն. որովհետեւ ինչպէս ըսնէք, իրենց ճօճումը օգին ազէկ չեն հաղորդեր. զարօրինակ ձայնաճեղը կամ ձայնատուն՝ որն օր զօրաւոր զարնելով ալ, օդոյ մէջ բռնուած առեն խիստ նուազ ձայն մը կու ասյ:

Վայսպիսի մարմենոց մը ձայնը զօրացընելու համար՝ պէտք է իր ճօճմանը օգին հաղորդելը՝ Շավշնելը՝ (Résonance) աւելցընել, պյուրնքն՝ ձայն հանող մարմենոցն կեցող ճօճումները ուրիշներուն վրայ ալ անցընել. ինչպէս թէ օր ակար ձայն հանող՝ բայց զօրաւոր ճօճում ունեցող մարմինը՝ յարմար երկոյնաթեամբ խողովակի մը առջին բռնելու ըլլանք՝ մէջի օդն ալ կեցող ճօճումներ կը կազմէ, որով եւ ձայնակից կ'ըլլայ ու ձայնը կը զօրանայ: Չայնը զօրացընելու ուրիշ միջնորդ մ'ալ կայ, պյուրնքն՝ ձայն հանող մարմինը՝ ուրիշ զիւրաւած ճօճացող ու մեծ երես ունեցող մարմենոց մը քով բերելով, որովհետեւ նցյնին վրայ ալ կեցող ճօճումներ ծնաներով՝ ձայնակից կ'ըլլայ ու մեծ երես ունենալով ճօճումը օգին աւելի զիւրաւ կը հաղորդէ. զօրօրինակ՝ զօրաւոր զարնուած՝ բայց տկար ձայն

առուղի ձայնամեղ մը՝ բարակ ու առաձգական փայտէ (չնչող) մնառուկի կամ արկղի մը վրայ բռնուելու ըլլայ՝ ձայնը շատ զօրքաւոր կը բաւի. ասոր համար է որ շատ երաժշտական գործիքներու մէջ (քնար, կիթառ, վին, փանդիան եւ այլն) չնչող յատակներ կամ արկղներ կը գործածուին. իսկ սրինգներու, երգիսններու փողերու մէջ ասանկ չնչող յատակներու հարկաւորութիւն չկայ, ինչու որ անոնց մէջ նոյն իսկ օդն է ձայն հանող մարմինը, ինքն է կեցող ճօճումներ կազմողը, որով եւ չորս դիու օգին դիւրաւ կրնայ հաղորդել:

Ինչպէս որ հատատուն մարմիններու ճօճումները՝ օդի մէջ ձայնի ալիքներ կը ծնանին, անանկ ալ անոր հակառակ ձայնի ան ալիքները՝ որոնք օդոյ մէջ տարածուելով հատատուն մարմինը մը կը հանդիպին, նցյնը ճօճալ կու տան. ինչպէս՝ կը տեսնենք որ գործիքի մը լարերը ձայնի մը ալիքն հանդիպածնուն պէս կը սկսին ճօճալ, եւ ասկէ յայտնի է որ քնարի մը մէկ թելը ձայն հանած ատեն, նցն ձայնը իր ճիշդ ձայնը չէ, հասպա քամիններին ալ մաս ունին. այսպէս նաեւ պատուհանի մը ասպակինները կը ճօճան ու ձայնակից կը լլան՝ երբոր ձայնի մը ալիքները վրան իյնալու ըլլան, նցյնպէս ուրիշ ինչ եւ իցէ զանգուած ունեցող մարմիններ ալ ձայններու առջն ճօճման վիճակի մէջ կը մանեն. ինչպէս թնդանօթներու ձայնը, զանգակներու հնչիւնը մերձակայ մարմինները քիչ շատ դողդոջուն վիճակի մէջ կը խովճեն:

¶ ¶ ¶ ¶ .

ՄԱՐԴԻ ՀԱՅԻ ԶԱՅՆ ՈՒ ԼՈՒԺԻՔ

211. Ձայնի գործարանք: — «Օռանօթ է որ մարդուն շնչուուշ՝ խողովակ մըն է՝ որուն մէկ ճոմթը կակորդը, իսկ մէկալ ճոմթը թոքերը կան. աս խողովակին պաշտօնն ան է՝ որ ներշնչուութեան ու արդարշնչուութեան ատեն օգին անցք տայ. իր ձեւը զլանածեւ ու կաճիկէ օղակներէ կազմուած է, որոնք դիւրակոր թաղանթներով իրարու հետ միացած են: Ասոր լարի ճոմթը երկու ճիւղ բաժնուելով՝ երկու կողմի թոքերուն մէջ կը մտնէ, ուր դարձեալ անհամար ճիւղերու կը բաժնուի: Իսկ վերի ճոմթը կոկորդ չհասած՝ կայ Խ-Շ-Շ-Շ (Larynx), որն որ զլանաւոր ձայնի գործարանն է:


Խոշափողը չորս կոճիկներէ բաղկացած է, որոնք մարդ հասակն առնելով՝ կոսկորանան, եւ ասանկ կը կոչուին, Օշ-է-ճիկ (Cartilage cricoïde), Վ-անանու-ճիկ (Cartilage thyro-

ide), ԿԱՐԻ-ՏԻ (Cartilage arytenoïde)' որն որ կրկին է. առ կռմիկները իրարու ու շնչափողին վերի օղակներուն հետ կապուած են, ու զանազան գնդերներով (Muscle) զանազան եղանակաւ կրնան շարժիլ: Խոչափողին մէջի դին՝ շնչափողը կը շարունակուի, բայց երթալով կը նեղնայ, ու միայն ձեղքուած մը կը մնայ, որն որ Զ-Կ-Ն-Շ-Ռ (Glotte) կը կոչուի. ասոր երկու կողմերը Զ-Կ-Ն-Շ-Ռ-Ն-Ե-Ռ կամ՝ որոնք վերը ըսուած կռմիկներուն հետ կապուած են, եւ ուղուած ատեն ձգտուելով ու թոյլ տրուելով մէջի ծակը կամ ձեղքը կը մեծնայ ու կը պղտիկնայ, աս ձայնակապները խիստ առաձգական հիւսուածք մ'ունին:


'Ձայնամուաին եղբներուն կամ՝ շրթունքներուն վրայ երկու քսակաձեւ խորշեր կամ խոռոշներ կան, մէկը ձախ ու մէկալը աջ դին. ասոնք Մ-Կ-Ն-Ե-Ն Է-Ր-Շ-Ռ (լա. Ventriculus Morgagni) կը կոչուին, եւ աս խորշերուն վերի կողմերը երկրորդ ձայնամուած մը կը ձեւացընեն, ասիկա կրնայ Կ-Կ-Շ-Ռ-Շ-Ռ-Ն-Ե (Epiglottis) գոյռուիլ, որն որ գրեթէ եռանկիւն թաղանթ կամ աւելի կռմիկ մըն է եւ թոյլ շխտար որ ուտելիք կամ խմելիք մը շնչափողին մէջն երթայ:

Լուսուածները աւելի յայտնի կ'ըլլան պատկերնով, ոլատ. 225ը խոչափողը առջեւի կողմանէ կը ցուցընէ, ոլատ. 226ը քո-

ոլատ. 225.




ոլատ. 226.




վէն, ոլատ. 227ը ետեւէն, ոլատ. 228ը վերէն՝ (կռմիկները շարժող՝ որով եւ ձայնակապները ձգտող գնդերները գուրս թոյլ տալով). բոլոր աս պատկերներուն միջ և գիրը օղակումիկը կը ցուցընէ, լը՝ վահանակոմիկը, օն՝ կժակամիկը, խակ յն՝ կոկորդափակը: ոլատ. 228ին մէջ ձայնամուածը կը տեսնուի,

Պատ. 227.



Պատ. 228.



որնոր վահանակոճիկին ու կժակոճիկին մէջտեղը ձգտած ձայնակապներէն կը կազմուի. Նոյնպէս վերի ձայնակապներն ու մորկանեան խորշը՝ նոյն պատկերին մէջ կը տեսնուի:

Վ. մ. մէկնած խոչափողին մէջ կազմուած ձայները նման են՝ լեզուակով փողերու ձայներուն. Լեզուակը ինչպէս ըստնք, անոր վրայ է կայացեալ՝ որ մարմին մը ոդին շարունակ հարուածներով ձայն կը հանէ, որն որ իր երկայնութեանն ու առաձգականութեան համեմատ է. ասանկ ալ խոչափողին մէջ՝ ձայնակապներուն ճօճմամբն է որ ձայնամուտը հետզետէ գոցուելով ու բացուելով ձայն կը պատճառի: Խոչափողի նման արհեստական կազմածով մը ասոր ստուգութիւնը կրնանք իմանալ. առնունք դաւչուգէ բարակ թաղանթ մը, որուն կէսը ապակիէ խողովակի մը վրան փաթմտենք ու մնացած կէսը ապակիէն վեր դլանաձեւ մնայ, բայց այնպէս որ գաւչուգը իրարու քով կը ցընելով՝ քովէն ճեղք չմնայ. թէ որ վերի կողմէն երկու ընդդիմակաց ճոճերէն բռնած բանալու ըլլանք՝ յայտնի է որ գաւչուգին մէկալ կողմէրը իրարու կը մօտիկնան ու մէջտեղը ճեղք մը կը մնայ. Հիմա ապակիին վարի կողմանէ փշելու որ ըլլանք՝ կը սկսի ձայն ելլել, որն որ այնչափ բարձր կ'ըլլայ որչափ գաւչուգին շրթունքները աւելի քաշելու ու ձգտելու ըլլանք. այսպէս խոչափողին մէջն ալ, որչափ որ ձայնակապները ձգտուելու ըլլան՝ նոյնչափ բարձր ձայն կ'ելլէ: Աս խոչափողէն վեր ու վար գտնուող գործարանքներն ալ ձայնին վրայ առանց աղդեցութեան չեն, թէպէտ եւ բարձրութիւնն ու ցածութիւնն անոնցմէ կախում չունենայ: Աս գործարանքով


մարդու մը ամենացած ձայնը 396 պարզ ճօճռմ կ'ընէ (երթալ գալը երկու հաշուելով). տղու մը ամենաբարձր ձայնը 2000 պարզ ճօճռմ կ'ընէ:

212. | սելիք : — | սելիքը կամ ականջը երեք գլխաւոր մաս ունի, մէջ մը արտաքին մասն որն որ գարձեալ երկու մաս ունի՝ Աչանքական + ու Աչանքական, երկրորդ՝ Թարմակառը, որն որ ականջափողէն՝ թմրկամթաղանթով բաժնուած է. երրորդ՝ Բառական : Աս բաւիլը ոակրէ խորշեր խոռոշներ ունի՝ որոնք հեղուկով լեցուած են, որուն մէջ լսելեաց ջիղերը կը տարածուին . որպէս զի աս ջիղերուն վրայ ազդեցութիւն ըլլայ՝ պէտք է որ ձայնին ճօճռմը բաւիլին մէջի հեղուկին հաղորդուի, եւ որ պէս զի հեղուկը ճօճռյ բաւիլը երկու պատուհան կամ ծակ ունի՝ որոնք թմրկախորշին վրայ կը նային, եւ մէկը իւր մէկալը հառաջային պատուհան կը կոչուի. երկուքն ալ բարակ թաղանթով մը գոցուած են. հաւկմաձեւին թաղամթին հետ կպած է Առաջառն (Էպինոն) բառուած պղտի ոսկրը՝ որուն քովիններուն վրայ քիչ մը եւտքը պիտի խօսինք :

Պատ. 229ը՝ մեծցուցած ու կէս մը բացուած բաւիլ մըն

Պատ. 229.

կ




է. ասիկա երեք գլխաւոր մասունք ունի, /v Խոշոնչ, զ Գառակի ու կ Կէսիւր անց + Լսելեաց ջիղը կէս մը գաւիթին մէջ կը տարածուի, ուր որ պալարներու ու խողովակներու վրայ կը տարածուի, որոնք կիսակլոր անցքերուն մէջ են ու մասնաւոր հեղուկով մը լեցուած են, խոկըստ մեծի մասին խիստ բարակ ճիւղերով խղունչին մէջ կը տարածուի :

թմրկախորշին մէջ ասպատանէն վատ երեք ոսկրիկներ ալ կան, այսինքն Մասրէ, Առև ու Առաջառն սակէնի. մնուրձը իր

կոթավը թմբկաթաղանթին կպած է, իսկ մէկալ ճոթովը սալին հաղորդուած է, որն որ սապանեւ ոսկրիկին հետ առագատանին կպած է, որն որ ինչպէս ըսինք՝ հաւկթաձեւ պատուհանին հետ կպած է: Պատ. 230ին մէջ ասոնք շատ աղեկ կը տեսնուին. ո՞ն ականդապատ. 230.

III



ջախողն է, որն որ ձայնի ալեքը ու ականջակոնքէն թմբկաթաղանթին կը տանի, որն որ ականջախողին ու թմբկախորշին մէջ ջախողն է. թմբկախորշը՝ և եւստաքեան փողով բերենին հետ հաղորդուածեան մէջ է. յն՝ մուրճն է՝ որն որ ի թմբկաթաղանթէն առած ճօճումը զ սալին, ան ալ զ ասպատանին, եւ անկէ հաւկթաձեւ պատուհանէն հեղուկին կը հաղորդուի. օ կլոր պատուհանն է. և լատութեան ջիղն է, որն որ բաւիղին մէջ կը տարածուի:

Աս պատճերին մէջ շատ բան՝ պարզութեանը համար գուրս ձգուած է. մոսած ելած ոսկրները չեն նկարուած. ամենէն աւելի բաւիղը անանիկ հաստ ու զօրաւոր ոսկրներու մէջ մոսած ելած է, որ դժուարու կրնաց պարզել, ու ան ոսկրը՝ որուն մէջն որ մոսած է քարունիք կը կոչուի: Աերհատական (anatomique) կտրուածով մը լսելնաց զործաբանքներուն բնական զիրքը ցու-

ցընելու համար՝ Պատ. 231ը աղեկ կը ծառայէ, որն որ նաեւ
բնական մեծութեամբ
Պատ. 231.



ըստ ըլլայ, գարձեալ լսողութենէն չենք զրկուիր. պղախ ոսկր-
ներուն կարգն ալ ընդհատելու ըլլայ՝ գարձեալ բոլը լսողու-
թիւնը չիվերնար. ինչպէս՝ գիտենք որ շատ անասուններ ատնց-
մէ զորք են՝ բայց կը լսեն. ուրեմն բուն էական լսողութեան
գործարանը՝ լսողութեան ջիզն է, որն որ իր եղանակաւ մը
ճօճմամբը մեղի լսել կու տայ:

Վկանչակոնքը՝
ձայնի մը արկները
ժողվելու ու ական-
ջափողէն՝ թմբկաթա-
ղանթին հասցընելու կը
ծառայէ. բայց առանց
ասոր ալ ձայն կրնանք
լսել. նշյնպէս թմբկա-
թաղանթն ալ վնասե-

ՀԱՏԱԵ

ՑԵՍԱԲԵՐՆՈՒԹԵԱՆ ԿԱՄ ԼՈՒՌՈՅ ՎՐԱՅ

— 152 —

Գ Լ Ո Ւ Խ Ա.

ՀՈՒՍՈՅ ՎՐԱՅ ԷՆԴԱՇԻՐԸ ՊԵ

213. Լուսոյ ազդեցութիւններն ու որպիսութիւնները : — Երեւը մեր հորիզոնէն վար գտնուած ատեն՝ թէ որ թանձր ամպերով սակաւալցյս աստղներն ալ մեր աչքէն ծածկուին՝ արհեստական լցոս մը մեզի օգնութեան հասնելու շըլայ՝ մեր շօշափման տակ շինկող աշխարհքը՝ ալ մեզի համար չըլար . ուրեմն արարածոց կամ բնութեան մեծ մասը մեզի հաղորդող ու ճանչցընող միջնորդը լցան է . բայց իր պաշտօնը աս միայն չէ . անկոյ կանանչութիւնը, ծաղկանց պէսպէս ու գեղեցիկ գցները իրմով կը կազմուին, որուն փորձն առնելու համար, գոցուած մութ տեղւոյ մը մէջ աճած ու ծաղկած տունկին տժգունութեանն ու տգեղութեանը նայելու ենք . նոյնպէս լուսէն զուրկ մարդ մը ոչ առողջութիւն ոչ ալ կերպ կ'ունենայ . լցոն է որ բոլոր գործարանաւոր աշխարհքը կենդանի կը պահէ ու կը յառաջցընէ : Լուսոյն քիմիական ազդեցութիւններն ալ անթիւ են, որոնց վրայ ետեւէն առիթ կ'ունենանք խօսելու . բայց աս ալ գիտնալու է՝ որ արեւուն լուսոյն շատ ազդեցութիւնները՝ իր ջերմութենէն ալ կը պատճառին :

Լուսոյ բնագիտական երեւոյթները շատ բազմաթիւ ու խիստ զարմանալի են, մեր խօսելիքն ալ ասոնց վրայ է . ուստի ան գիտութիւնը՝ որն որ լուսոյ երեւոյթները մեկնելու ու անոնց օրէնքները որոշելու կը զբաղի՝ ՏԵ-ՌԵ-Ն-ՌԵ-Ն (Optique) կը կոչուի :

Լուսոյն ինչ տեսակ բան ըլլարուն վրայ՝ միայն ենթադրութիւններ ունինք, որոնց վրայ վեցերորդ դլիսոյն մէջ պիտի խօսինք :

Լուսոյ աղբիւրները՝ բնագալոյս մարմիններն են . բնշպէս՝ արեւը, հաստատուն ու գիտաւոր աստղները, այրող ու ֆուֆորացող մարմինները՝ զբօրինակ՝ փատած փայտ, զանազան ձմիներ, հանքեր . կրնան նաեւ բնիքնալցյս չեղող մարմիններ՝ տաքնալով, շփուելով, զարնուելով՝ բնիքնալցյս ըլլալ : Ասկէ կը

անմենիք որ լուսատու մարմինները՝ միշտ կշռելի նիւթերէ կաղմուած են. գասարկ միջոց մը՝ կրնայ լցոր հաղորդել, բայց չիկրնար լցու ձևանիիլ:

Դն ամեն բնքնալցոյ շեղող մարմինները՝ օրոնք մէկ դիէն առած լցուերնին մէկալ դին չեն հաղորդեր, Անդառանցի մարմին կը բառուին, բնչպէս է փայտը, քարը, մետաղը, եւ որոնք որ առածնին մէկալ կողմը կատարեալ կ'անցընեն՝ Թագավորութիւնի կը կոչուին, բնչպէս օդը, ջուրը, ապակին. իսկ օրոնք որ կէս մը կ'անցընեն՝ Ըստեւած կ'ըստին, բնչպէս թռողմն ու խուլապակին:

Վանի որ լցու մը մի եւ. նոյն տեսակ կամ մի եւ. նոյն խոռոքեամբ միջոցի մը մէջ է նէ՝ իր ճառադայիմները ու զդացին կը սփռէ, բայց ուրիշ մարմոց մը հանդիպածին պէտք անոր երեսին վրայէն կէս մը եւս կը դառնայ կամ իւ քաշնոյ, իսկ թէ որ մարմինը թափանցիկ է նէ՝ ներս կը մանէ, բայց փոփոխուած ու զդութեամբ կամ բնիւածութէ մէջն կ'անցնի:


Դուսցն յառաջանալու շուտութիւնը այնչափ մէծ է՝ որ մէր երկրիս ընդարձակութեան հետ համեմատերով՝ իր յառաջանալու ժամանակիը չ'իմացուիր: Բայց Աւեօմէր՝ երկրէս վերանալով՝ իր ասազարաշխական զննութիւններովը լուսոյ արագութիւնը կամ օրոշ ատենուան մը մէջ բռած ճամբան իմացու: Դիտենիք որ Արամազդ մօրբակը՝ մէր լուսնին նման չորս արբանեակներ ունի, որոնցմէ իրեն ամենէն մօսագոյնը՝ 42 ժամումէջ իր շրջանը կ'ընէ, ու ամեն անդամուն մոլորակին շուքին մէջ մանելով կը խաւարի, եւ առ խաւարման սկիզբն ու վերջը կրնայ յառաջութնէ օրոշուիլ: բայց զննութիւնը՝ երկրիս Արամազդին ունեցած ամեն հեռաւորութեան մէջն ալ առօշման հետ ճիշտ չիհամաձայնիր: որովհետեւ Արամազդը երկրիս իրեն մօս եղած ատենիք օրչափ ժամանակ խաւարած կը աենուէր կօր նէ, իրմէ հեռու եղած ատենն ալ նոյնչափ ժամանակ խաւարած չիտեսնուիր, հապա ալ աւելի, որն որ ըսել է թէ երկրիս հեռաւորութեան համեմատ՝ արբանեակէն եկած ցողացած լցոր օրոշ ժամանակի մը կարօտութիւն ունի՝ նոյն հեռաւորութիւնը անցնելու համար: առ ժամանակին մեծութիւնը զանազան հաշիւներով ու զննութիւններով գտնուած է՝ այսինքն՝ արեւէն մինչեւ մէջի համելու համար՝ 8 վայրէնի ու 13 մանրերկրորդի կարօտ է: ուստի մէկ մանրերկրորդի մէջ՝ 42,000 մզն ճամբայ կ'ընէ, որն որ մէծ արագութիւն կը ցուցընէ, ուր որ ուոմի մը մանրերկրորդի մը մէջ 1200 ուր ճամ-

† Ծուկապացի ասազակալին մըն է 1613ին ձևած:

բայց ընելով արեւէն երկիր հասնելու համար՝ զրելմէ 14 տարուան կը կարօաի :

Այսի համեմատութեամբ՝ արեւուն լոյսը աստղներուն համեմատ համար 3 տարուան ու 45 որուան կը կարօաի. որմէ կը հետեւի թէ կինոյ ըլլալ որ երկիրը անսահման բնդարձակութեան մէջ պյուղիսի առաջներ բյան որոնց լոյսը գեռ մեզի հասած շըրոյ, եւ դարձեալ անսահ լոյսը տեսած առեննինի իրենք արդէն ոչընչացած աներեւոյթ եղած ըլլան :


214. Ըստ ու կիսաշաք: — Լոյսը ուղղագիծ յառաջանալուն պատճառաւ՝ լուսոյ ճառադայթին առջին մութ մարմին մը բանուելու ըլլայ՝ նոյն մարմինը լուս+ կամ սուս-էր կը ձգէ. թէ որ լոյսը մէկ կէտէ մը միայն ելլերու ըլլայ՝ շուքը զիւրակ կորոշուի. որովհետեւ օրինակի համար՝ լուսատու ծ կէտէն ձգուած դիմերը (պատ. 232) մարմնոյն վրայէն անցնելով կողատ. 232.



Դաձեւ երես մը կը կազմէն, ուստի մարմնոյն անդիի դին բնկող կօնաձեւին մասը՝ շուքին սահմանը կը կազմէ :

Խոկ թէ որ լուսատու մարմինը մեծ տարածութիւն ունեցող է նէ, Շուստին կամ Սուսէրին դատ կէս-լուս+ կամ կէսսուս-էր մ'ալ կը պատճառի. բայն շուքը որն որ աս դէպքիս մէջ Մէջ-լուս+ կամ Մէջ-սուս-էր ալ կ'ըսուի, ան անջրպետութիւնն է՝ ուր որ լոյսը ամենեւին չխմաներ. խոկ կիսաշուքը ան աեղերն են՝ որոնք լուսատու մարմնոյն մինակ քանի մը կէտերէն լոյս կ'ընդունին, ու մէկալներէն չեն ընդունիր: Ըսենք թէ ԱՌ մէծ լուսատու մարմին մ'ըլլայ, խոկ ԲՌ պղտի մութ մարմին մը, պատ. 233ը

Պատ. 233.




ասոր շուքերուն տարածութիւնը աղեկ կը ցուցընէ . նոյն շուքին մէջ ոչ անջրափետք գնելու ըլլանք՝ վրան առ ձեւը (Պատ. 234)

Պատ. 234. կ'ելլէ , անջրափետք հեռացընելով միջաշուքին տրամագիծը երթալով կը պղտիկնայ, իսկ կիսաշուքինը կը մեծնայ: Անոր համար շքատու մարմնոյն մօտերը միջաշուքը բարակ կիսաշուքէ մը միայն պաշարուած է, եւ սահմաններն ալ աւելի որոշ են . իսկ հեռուները՝ կիսաշուքը տարածուելով,

սահմանները կ'անորոշնան . թին վրայ միջաշուքն ալ լմբնալով՝ կիսաշուքը երթալով աւելի անորոշ կ'ըլլայ ու կը տկարանայ: Ասոնք ինչ եւ իցէ շուքերուն վրան կը տեսնենք . ինչպէս տան կամ աշտարակի մը ծայրին շուքը՝ չենք կրնար որոշել թէ գետնի վրայ որ կէտին վրայ կը լմբնայ . նոյնպէս բարակ մազ մը մօտ թղթի մը վրայ որոշ շուք կը ձգէ, իսկ թուղթը հեռանալով՝ շուքն ալ կ'անորոշնայ ու երթալով անյայտ կ'ըլլայ:


1 ուսոյ ճառագայթները պատի պէս անջրափետի մը վրայ իյնալով, անոր վրայ գտնուող խիստ պղտի ծակէ մը անցնելու ըլլայ, կը տեսնենք որ ծակէն անցնող լոյսը՝ որոշ սահմանով ճառագայթներ կը ձեւացընեւ . եւ նոյն ճառագայթները մուլժ տեղւոյ մը մէջ ուրիշ մէկ շիտակ անջրափետի մը վրայ ժողվելու ըլլանք՝ մուլժ յատակի մը վրայ լուսաւոր նիշ մը կ'ունենանք : Աս եղանակաւ մուլժ սենեկի մը պատին վրայ որն որ պատուհանի մը փոքր ծակին դիմացը կ'իյնայ, դուրսը գտնուող ու ներս ճառագայթներ խաւրող առարկաներուն պատկերները կը նկարուին, որոնք ճառագայթներուն ուղղագիծ յառաջնալովը միշտ զլիսիվայր կ'ելլեն . եւ ասոնց ձեւը ծակին ձեւէն կախում շունի: (Պատ. 235):

Պատ. 235.



Ո՞իշտ երբօր արեւուն լոյսը պղտի ծակէ մ'անցնելու ըլլայ, կըր լոյս մը կը ձեւանայ, թէպէտ ծակը ուրիշ ձեւ ունենայ (ինչպէս վերը ուրիշ առարկաներու համար ալ ըստնք). աս զարմանալի երեւոյթը՝ պարզ եղանակաւ կը մէկնուի . եթէ արեւը մի

միայն լուսաւոր կէտ մ'ըլլալու ըլլար՝ ծակին ձեւը դիմացի պատճին վրայ ճիշդ կ'ելլէր. բայց արեւը մէկ կէտ մը չըլլալով՝ շատ կէտերէն ճառագայթներ նոյն ծակին վրայ կ'կյնան. հիմա ըստնք թէ օ (Պատ. 236) քառակուսի ծակ մ'ըլլաց. նոյն ալատ. 236.



ան արեւուն կղորակին վերի մէկ կէտէն ձգուած առ ո ճառագայթը ո կէտին վրայ քառակուսի լուսաւոր կէտ կամ պատճի մը կը կազմէ. դարձեալ արեւուն վարի մէկ կէտը ուրիշ մէկ քառակուսի լուսաւոր կէտ մը ո՞ն վրայ կը կազմէ, իսկ արեւուն միջին մէկ կէտը ո՞ լուսաւոր կէտը կը ձեւացնէ. նոյնպէս արեւուն ձախ կողմանէ և, աջ կողմանէ և կէտերը կ'ելլին. ուստի պյսպէս արեւուն եղջէն ձգուած ամէն մէկ ճառագայթը քառակուսի քառակուսի կէտեր ձեւացնելով՝ բազմանիւն պատճի մը կը ձեւանայ, որուն անկեանց փոքրկութիւնը մեր տեսանելեաց տակը չկանալով՝ կը լուսաւոր պատճեր մը կը տեսնենք :


215. | ուսոյ սաստկութիւնը : — Կիտենք որ լուսոյ սաստկութիւնը տեղական երթալով կը նուաղնայ. աս նուաղութեան օրէնքը գտնելու համար՝ մտածենք որ լուսաւոր կէտ մը մնամէջ գնդակի մը միջակէտին վրայ գրուած ըլլայ. յայտնի է որ գնդակին մէջի երեսը՝ միջակէտէն ելած լցուը բուը իր վրայ ժողված է. հիմա նոյն լուսատու կէտը ուրիշ 2, 3 անգամ աւելի մեծ ճառագայթով գնդակներու մէջ գտնուելու ըլլայ՝ դարձեալ ան մեծագոյն գնդակներուն երեսները՝ բուը լցուը իրենց վրայ կ'ամփոփեն. արդ երկրաշափութիւնը կը սորվեցընէ որ գնդակներու մակերեւոյթները իրենց ճառագայթներուն քառակուսոյն չետ համեմատական են. պյսինքն՝ թէ որ գնդակներուն ճառագայթները այնպէս կը համեմատին ինչպէս աս թիւերը 1 : 2 : 3, ան ատեն իրենց մակերեւոյթներն ալ պյսպէս կը համեմատին՝ 1 : 4 : 9. ուրեմն մի եւ նոյն լուսատու կէտը 2 կամ 3 անգամ մեծ ճառագայթով գնդակներու մէջ գրտնուելու ըլլայ, նոյն լցուը 4 կամ 9 անգամ մեծ երեսներու վրայ պիտի տարածուի, որով լուսաւորութեան սաստկութիւնը 4 կամ 9 անգամ տկար պիտօր ըլլայ, թէ որ լուսաւորուելու երեսները 2 կամ 3 անգամ աւելի հեռաւոր ըլլան լուսատու կէտէն.

եւ կամ ընդհանրապէս՝ “Լուսաւորութեան սաստկութիւնը ան համեմատութեամբ կը նուազնայ՝ որ համեմատութեամբ որ չեռաւորութեան քառակուսին կը մէծնայ,։”

Աս յառաջդրութիւնը այնափ ճշգիւ չիհամաձայնիր խիստ ընդարձակ երես ունեցող մարմար մը վրան՝ որուն որ լոյսը խիստ հեռուէն է։

Պանցէնին լուսաշափովը (Photomètre) կրնանք նոյն միջուած յառաջդրութիւնը կամ՝ որէնքը փորձով ցուցընել, Աս լուսաշափը այսպէս կազմուած է. երկայն ասաթիմանաւոր ազուզայի (շւարժ) մէջ շարժական կազմած մը կայ՝ որուն ցընանակին մէջ թուղթ է անցուած (Պատ. 237)։


Պատ. 237.



Թղթին մէջանցը եղով կամ մնանցը բիծ մըն է շինուած. առ բիծը լուսաւոր կ'երեւայ թէ որ ետեւի լոյսը աւելի զօրաւոր ըլլարու ըլլայ. իսկ առջեւինը զօրաւոր եղած ատեն՝ մութ կ'երեւայ, եւ թէ որ երկու կողմանէ ալ հաւաար ըլլարու ըլլայ՝ ան ատեն բիծը չխումնուիր. արդ թէ որ մէկ կողմը 1 ասնաշափ հեռաւորութեամբ ճրագ մը դնելու ըլլայք, անդիի գին 2 ասնաշափ հեռու 4 ճրագ բռնելու է որ դարձեալ բիծը չերեւայ. որով որէնքին ուղղութիւնը կ'իմացուի։

Աս որէնքին վրայ հաստատուած է լուսոյ զանազան ազքիւրները իրարու հետ համեմատելով՝ անսնց զօրութիւնը կամ սաստկութիւնն իմանալը։ Աս վախճանաւ շինուած գործիքները՝ Լուսաշափ (Photomètre) կը կոչուին, որոնք շատ անսակներ ունին, ոչ երի միջուած լուսաշափէն զատ։ Պատ. 238ը նըրմֆըրտեան լուսաշափը կը ներ-

Պատ. 238.



կայացնել։ Գդի ճերմակ անհըսպետ կամ պատ մըն է. ասոր առջեւը մատ անմժափանցիկ մատիաթ հաստութեամբ գաւաղզն մըն է անկուած։ Հիմա թէ որ լոյս մը Լին վրայ, ուրիշ մ'ալ թմբն վրայ զանուերու ըլլայ, պատին վրայ գաւաղզն երկու շաք կը ձգէ Ա ու Բ. աս շուքերէն իւրաբանչիւրը մէկ լուսոյ աղբիւրէ մը լուսաւորուած է, ուր որ անջրպետին շուք չեղած տեղերի երկու բաւոյ աղբիւրներէ լուսաւորուած է. թէ որ երկու լուսոյ աղբիւրներն ալ իրարու հաւասար ըլլալու ու հաւասար հեռաւորութեամբ կենարու ըլլան, յայտնի է որ երկու շուքն ալ իրարու հաւասար մութ կ'երկւայ. խոկ թէ որ մէկը մէկալէն զօրաւոր է նէ՛ շուքին մէկն ալ մէկալէն տեկի քիչ մութ կ'ըլլայ. հաւասարցնել ուղղութու ըլլայ զօրաւոր լոյսոր հեռացընելու է. շուքերը հաւասար եղած առանք կը դանենք որ լուսոյ աղբիւրներուն զօրութիւնները՝ իրենց հեռաւորութեանցը քառակուուցին պէս կը համեմատին: Պաւազէնին լուսաղափին վրայ արդէն խօսեցանք. նոյնով ալ զանազն լուսոյ սաստկութիւնները կրնան շափութիւ:

Գ Լ Ո Ւ Թ Յ.


Է Ր Կ Ո Ո Ծ Ս Ո Ւ Հ Ա Խ Մ Հ

216. 1 ուսոյ ցողացումը շիտակ երեսի մը վրայ: — ԱՌոթ սենեկի մը մէջ՝ արեւու ճառագայթ մը խոթելու ու յղկուած փայլուն մետաղի մը երեսին վրայ իյնալ տալու ըլլանք՝ ընդհանրապէս հետեւեալ երեւցիթները կը տեսնենք. 1) որոշ ուղղութեան մը մէջ ճառագայթ մը կը տեսնենք, որն որ մետաղէ հայլիին երեսէն կու գայ, ու հանդիպած առարկային վրայ արեւուն պատկերը անանի մը կը հանէ, իբրեւ թէ ուղղակի արեւը նոյն տեղը զարկած ըլլար. աս տեսակ ճառագայթները ինչու ուղղութեան են, եւ իրենց սաստկութիւնը այնչափ մէծ է՝ որչափ որ հայլիին աղէկ յղկուած է. 2) կը տեսնենք զարձեալ որ մութ սենեկին զանազան կողմերէն կրնանք հայլիին ան տեղը որոշել՝ ուր որ արեւուն ճառագայթը կ'իյնայ. ասիկա անկէ յառաջ կու գայ, որ հայլիին ան տեղէն՝ ուր որ արեւուն ճառագայթը կ'իյնայ՝ վերանկեալ ճառագայթին մէկ մասը կանոնաւոր ցոլանալէն ետեւ՝ մաս մ'ալ անկութէ իւ շալշալոյ, այսինքն ամէն դի կը տարածուի կը ցրուի, աս ցրուող լուսոյն սաստկութիւնը պյնչափ մէծ է՝ որչափ որ հայլիին երեսը անկատար յղկուած է:

Թէ որ բացարձակ շիտակ ու ողորկ փայլան երես ըլլալ կարենար նէ, նոյն երեսը չէինք կրնար տեսնել. որովհետեւ երեսի մը վրայ ցրուեալ ճառագայթները են որ նոյն երեսը մեզի կը ցուցընեն. ցոլացեալ ճառագայթները մարմնը մեզի կը ցուցընեն: Վնոր համար շատ աղէկ հայլիներու մէջ՝ տեսնուած պատկերին ու առարկային մէջն եղած ցուցընող երեսը հազիւ թէ կը տեսնուի:

Ըստածներնէս հայլիք մը ինչ ըլլալը ինքիրեն կ'իմացուի, այսինքն՝ այնպիսի երես մը որն որ իր վրայ ինկած լոյսը առանց ցրուելու կամ խիստ քիչ ցրուելով կը ցոլացընէ:

Կանոնաւոր ցոլացեալ ճառագայթներուն ուղղութիւնը աւելի ճշգիւ քննենք. Պատ. 239ին մէջ՝ զյ վերանկեալ ճառագայթն է պատ. 239.




Քին հետ նոյն անկիւնը կը կազմէ. ասկէ զատ՝ վերանկեալ ճառագայթը, ուղղաձիգը ու ցոլացեալ ճառագայթը մի եւ նոյն երեսի կամ շիտկութեան վրայ են:

Դասձներնուս ձեռաք կրնայ գիւրաւ ցուցուիլ որ շիտակ հայլի մը՝ իր առջեւի առարկային պատկերը պէտք է որ ցուցընէ, եւ թէ պատկերն ու առարկան ցոլացընող երեսին համեմատութեամբ՝ համաչափ են:

Դնենք որ մ' (Պատ. 240) երեսը շիտակ հայլի մ'ըլլայ, որուն առջին լուսատու կէտ մը գտնուի, որն որ լ/թ ճառագայթը հայլի հայլիին երեսին վրայ խաւրէ. աս ճառագայթը՝ ցոլացման օրէնքին համեմատ՝ պէտք է որ թզ ուղղութեամբ ցոլանայ կամ ոո՛ ուղղաձիգին հին հետ նոյն անկիւնը շինէ. եւ թէ որ մարդու աչքին հանդիպելու ըլլայ՝ այնպիսի ազգեցութիւն մը կ'ընէ որ կարծես թէ հայլիին մէկալ

գին եղող կէտէ մը կու գայ, որն որ զթ ուղղութեան վրան ըլլայ, եւ անոր հեռաւորութիւնը աչքին ան ճամբուն չափ մէծ կ'երեւայ, որն որ իրաք ճառագայթը՝ լէն թու անկէ աչքին հասնելու համար ըրած կ'ըլլար. ուստի ան է կէտը կը գտնուի՝ երբոր թզ երկայնութեան վրայ թէ երկայնութիւն ալ գրուելու



ըլլայ, եւ այսպէս բօլոր հեռաւորութիւնը կը լսայ զթի՛ : Թէ որ լու յ' կէտերը իրարու հետ ուղիղ գծով կապելու ըլլանք, նոյն ատեն դիւրաւ կը ցուցուի որ լթի եռանկիւնը լթի եռանկեան հաւասար է . գարձեալ լթի եռանկիւնն ալ լթի եռանկեան հաւասար է . ասկէ կը հետեւի որ՝ յ' դիմը մն՛ երեսին վրայ ուղղանկիւն կը կենայ, եւ թէ յի լիին հաւասար է . ուրեմն՝ “Լուսատու կէտի մը պատկերը շխտակ հայլիի մը մէջ գտնելու համար, միայն պէտք է նոյն լուսատու կէտէն հայլիին կամ անոր երկայնութեանը վրայ ուղղաձիգ մը ձգել, ու հալիէն անդին լուսատու կէտին հեռաւորութեան չափ մ' ալ երկրնցընել” :

Աս կանոնը հայլիին վրայ լսայ Խրկող մարմնոյ մը ինչ եւ իցէ կէտին կը պատշաճի, թէպէտ իր սեփական՝ թէպէտ ցրուեալ լցոյսը Խրկէ . անոր համար առարկայի մը պատկերը դիւրաւ կրնանք հանել: Պատ. 241ին մէջ իրի, շխտակ հայլի մըն է,


Պատ. 241.

ԱՅ նետ մը՝ որն որ հայլիին առջին կեցած է . Հիմա աս նետին ծայրին պատկերը գտնելու համար՝ պէտք է ԱԷն հայլիին վրայ Աի ուղղորդ գիծը ձգել, ու իր մէկալ դիու երկայնութիւնը ահ՝ Աիին հաւասար ընել . այսպէս առ կէտին վրայ Աին պատկերը կը տեսնուի . նոյն եղանակաւ յ կէտը Բին պատկերը կը ցուցընէ . նոյնպէս նետին ուրիշ կէտերն ալ նոյն եղանակաւ կը տեսնուին . եւ ինչպէս որ կը տեսնենք՝ պատկերն ու առարկան՝ հայլիին երեսին նկատմամբ համաչափ են:

Այսպէս ուրեմն ցոլացեալ լուսոյն ուղղութիւնը երկրաչափական կէտին կը սաստկութիւնը չենք կրնար ճշդիւ որոշել . որովհետեւ միշտ մի եւ նոյն սաստկութեամբ չիցոլանար . բայց ընդհանրապէս աս կանոնները կրնան դրուիլ .

1) Կանոնաւոր ցոլացեալ լուսոյն սաստկութիւնը՝ վերանկման անկեան համեմատ կը մէծնայ . թէպէտ ուղղանկիւն վերանկման ատենն ալ բոլորովին ոչինչ չէ : 2) Նոյն սաստկութիւնը կախում ունի ան միջոցէն որուն մէջն որ կը շարժի ու որուն վրայ որ կ'իյնայ :

(Օրինակ մը բերելու համար՝ երբոր մոմի մը լուսոյ ճա-




ուագայթը աղօտ (բնակչ) հայլիի երեսի մը վրայ ուղանկեան մօտ իյնալու ըլլայ, բոցյն պատկերը չ'որոշուիր, իսկ թէ որ ճառագայթը խիստ ծուռ իյնալու ըլլայ՝ շատ աղէկ կ'որոշուի կը տեսնուի. նոյնպէս յդկեալ տախտակի կամ փայլուն թղթի վրայ ալ ծուռ իյնալով կը տեսնուի. առկէ յայտնի է որ ցոլացեալ լուսյն բազմութիւնը այնչափ շատ է՝ որչափ որ ճառագայթները ծուռ կ'իյնան:

217. | ուսարանական գործիքներ : — Հողացման օրէնքին վրայ հաստատուած շատ լուսաբանական կազմածներ կամ գործիքներ կան. բնչպէս Անկիւնաւոր հայլի, Գեղադիսակ, Անկիւնաչափ, Երեւակաց, եւ այլն :

թէ որ երկու հայլի՝ անկեւամբ մը մէկզմէկու վրայ դրուելու ըլլայ, իրենց մէջտեղը եղած առարկայի մը պատկերը կը բազմապատկուի եւ անոր թիւը անկեան մեծութենէն ու պղտիկութենէն կը կախուի: Պատ. 242ին մէջ ի՞ն ու Ք'Փ երկու

Պատ. 242.



ուղիղ անկեւամբ մէկզմէկու վրայ դրուած շխտակ հայլիներ ըւլան եւ Ար լուսատու կէտ մը ըլլայ. յայտնի է որ երկու հայլին մէջն ալ Արն պատկերը կը տեսնուի, մէկը ամին մէկալը ամին վրայ. ուստի Ոին վրայ գանուող աչք մը թէ Ար եւ թէ իրեն երկու պատկերները կը տեսնէ: Բայց կրնան հայլին մէկէն ցոլացած ճառագայթները՝ մէկալին վրայ իյնալով դարձեալ ցոլանալ. ուրովիշեաւ առջի հայլին ցոլացած ճառագայթները այնպէս մը կ'երեւան որ իրրեւ թէ աէն կու գան, անոր համար աը առարկայի մը պէս է՝ որն որ Փ'Փ հայլին վրայ ճառագայթները կը խրկէ. ուստի կրնանք ամին պատկերը գտնել, երբոր աէն Փ'Փին

երկայնութեանը վրայ ուղղածից մը ձգենք յառաջադցյն ըստած մեծութեամբ . ասովլ պատկերը ա՛ին վրայ կ'ելլէ , որմէ կը կարծուի որ կու գան իրի հայլիէն քի հայլիին վրայ ցողացած ու անկէալ դարձեալ ցողացած ամէն ճառագայթները , եւ պապէս թին վրայ եղաղ աչքը կրկին ցողացման պատճառաւ ա՛ին վրայ պատկեր մ'ալ կը տեսնէ :

Խնչպէս որ ալ՝ նոյնպէս ալ՝ իրի հայլիին նկատմամբ առարկայ մըն է . բայց աս առարկային պատկերը ըստ ամենայնի ա՛ին վրայ կ'իյնայ , այսինքն՝ Փիէն իրին վրայ ննկող ճառագայթները ա՛էն եկողի պէս կ'երեւան :

Երկրորդ անգամ ցողացեալ ճառագայթները՝ երկու հայլներուն մէկուն ալ չեն հանդիպիր , կամ ուրիշ խօսքով ըսելու համար՝ ո՛ւ պատկերէն որիշ պատկեր մը չ'ելլեր . ուստի մեր աս դէպքիս մէջ Ո առարկայէն զատ երեք պատկեր ալ կը տեսնուի :

Ի՞այց աս դէպքիս մէջ հայլիները 90 աստիճանի անկեամբ մը իրարու միտած են , իսկ թէ որ 60 , 45 , 36 եւ պյն աստիճանի անկեամբ միտելու ըլլան , այսինքն իրենց անկիւնը բոլոր շրջանակին $\frac{1}{6}$, $\frac{1}{5}$, $\frac{1}{10}$ եւ պյն մասը ըլլալու ըլլայ , ան ատեն՝ առարկան ալ մէկունդ հաշուելով՝ 6 , 8 , 10 , եւ պյն պատկեր կ'երեւայ :

Խնչպէս որ տեսանք , անկիւնը պատիկնալով պատկերները կը շատնան . ուրեմն անկիւնը ոչինչ՝ կամ թէ ըսենք հայլները իրարու զուգահեռական եղածին պէս՝ պատկերները անսահման կը բաղմանան :

Գլուխութեալ (Kaleidoscope) ըստածը ուրիշ բան չէ բայց եթէ զանազան անկեամբ քովլէ քովլ գրուած երկու երեք հայլիներ . որոնք խօսքակածեւ ամսնի մը մէջ յարմարցուած են . ասոնց մէջը կամ առջին գրուած առարկաները . ինչպէս գուշաւոր ապակեւոյ կամ թղթի կտրուանք կամ զոյնզոյն ուրիշնք կամ ծաղիկներ , եւ այլն , բազմանալով , անսոց գեղեցկութեանն ու պէսպիսութեան համաձայն՝ ձեւաւոր ու գեղեցիկ պատկերներ կը ձեւանան :

Ցողացման ռահելութեալ (Goniomètre) բիւրեղներուն անկիւնները շափելու կը գործածուին , եւ անոր վրայ կայացեալ են՝ որ բիւրեղ մը երեսը որոշեալ ուղղաթեամբ լցոյ մը ցողացընելու ըլլայ . նոյն բիւրեղին ուրիշ երեսէն ցողացող լցոյը՝ ան ատենը կրնայ նոյն ուղղաթեինն ունենալ . երբոր նոյն երեսը ձիւց առջի երեսն գիրքը կ'առնու . եւ որովհետեւ նոյն գիրքի մէջ բերելու համար դարձնելու հարկաւորութիւն կայ . ուստի շրջանին մեծութենէն անկեան մեծութիւնը կը նայ յարմար կազմած ով մը իմացուի :

Հայելու ռեժիսութեալ (Sextant) ըստած անկիւնաշափները՝ նոյնպէս ցողացման օրէնքին վրայ հաստատուած գործիքներ են :

Տեսարանական փորձերու մէջ շատ անգամ՝ պատուհանի մը պդտի ծակէն արեւու . ճառագայթ մը՝ մութ սենեկի մը մէջ կը խոժուի . բայց


արեւը, յառաջ երթարով ներս մտած ճառագայթը միշտ մի եւ նոյն տեղում չի մնար, որով փորձը կը դժւարանայ. ուստի որպէս զի արեւուն ճառագայթը անշարժ հաստատուն մնայ՝ Ալիստար (Héliostate) հնարքուածէ. ասիկա հայրին մը կը կազմուի, որն որ ժամացուցական գործիքով մը անանկ մը կապուած է, որ արեւուն դառնալուն համաձայն կը դառնայ, որով իր մուտք ունենին մէջ ցոլացուցած ճառագայթը նոյն ուղղութեան մէջ անշարժ կը մնայ:

218. Կոր հայրիներուն ցոլացընելը : — | ուսոյ ճառագայթ մը կոր երեսի մը ինչ եւ իցէ կէտին վրայ կյնալու ըլլայ, այնպէս կը ցոլանայ, իբրևու թէ նցյն կէտը շօշափող շխտակ երեսի մը վրայ ինկած ըլլար : Անոր համար ներսի երեսը փայլուն գնդակի մը մէջ՝ լուսաւոր կէտ մը գտնուելու ըլլայ, գնդին երեսին ամէն մէկ կէտին վրայ ճառագայթներ կ'իյնան, որոնց ամէնն ալ գարձեալ միջակէտին վրայ կը դառնան կը ցոլանան : “Եղնապէս երկայնաձիգ բոլորակի մը հնոցին մէկուն վրայ լուսատու կէտ մը ըլլալու ըլլայ, երեսին վրայ ինկած բոլոր ճառագայթները գէպ ի մէկալ հնոց կը ցոլանան . որմէ գարձեալ ցոլացմամբ կընան առջի հնոցին վրայ ժողվուիլ :

Ո՞ւշի գին աղէկ յղկուած մնամէջ կամ վոր գնդակ մը երեսով մը կտրելու ըլլանք, ելած մասը գնդաձեւ գունդու (concave) հայլ մը կ'երլէ . իսկ թէ որ վրան յղկուած գնդակի մը մէկ մասը կտրելու ըլլանք, կունիւրդ հայտնացիւ (convexe) հայլ մը կ'երլէ . Պատ. 243ին մէջ մի՛ գիծը գնդաձեւ հայլի Պատ. 243 .

Դրամագինն է, զա գիծը՝ որն որ գնդակին գկենդրոնը հայլին միջավայրին հետկը միացընէ՝ հայլին առանցն է, զմ'ու զմ' գիծերուն իրարու հետ շինած անկիւնը հայլին Բէրնը կամ Բայուրենէ (Ouverture) է . գնդակին գկենդրոնը՝ կունիւրդ հենդրոն ալ կը կոչուի : Երկու տեսակ կոր հայլիներուն, մէջ կը խօսինք :

Պատ. 244 .



219. Գոգաւոր հայլիներ : — Պահնք որ (Պատ. 244.) Անը գոգաւոր հայլի մը մ.ջէն կտրուած կամ միջակտուր պատ-

կերը ցուցընէ , որուն կորութեան կենդրոնը մ' ըլլայ . գարձեալ աին վրայ լուսաւոր կէտ մը գտնուի , որն որ իր ճառագայթները հայլիին վրայ խրկէ . աս ու լուսաւոր կէտէն ամէդ գիծը՝ կենդրոնէն անցնելով մինչեւ հայլի քաշելու ըլլանք , նոյն գիծը՝ հայլիին ցողացած ճառագայթներու կոնի մը առանցքը կը ձեւանայ : Թէ ինչպէս աս ճառագայթները կը ցողանան՝ զորօրինակ այլ՝ դիւրաւ կրնայ գտնուիլ . ինչու որ մէն իին ձգուած գիծը՝ ու կէտին ուղղաձիգն ըլլալով ու ինչպէս ըսած ենք՝ վերանկան անկիւնը ցողացման անկեան հաւասար ըլլալով , որ է՝ թթին հաւասար ըլլալով՝ ցողացեալ ճառագայթը պէտք է որ բզը ըլլայ : Աւրեմն նաեւ եթէ հայլիին վրայ ոյ ճառագայթով շրջանակ մը գծուած մոածելու ըլլանք , ան շրջանակին ամէն կէտին վրայ ինկած ճառագայթներն ալ դէպ ի գ կէտ կը ցողանան :


Լուսաւու կէտը հայլիին շատ հեռու ըլլալու ըլլայ , նոյն ատեն իր խրկած ճառագայթները իրարու զուգահեռական կրնան մոածուիլ . հիմա աս դէպքիս մէջ կ'ուղենք գ կէտին տեղն որոշել . Պատ . 245ին մէջ այլ առանցքէն զուգահեռական . Պատ . 245.

Կան ճառագայթ մ' ըլլայ , իսկ հմը՝ ուղղաձիգ . երկրաչափութենէն գիտենք որ թու ց անկիւնները իրարու հաւասար են , որով եւ

ց հաւասար է թթի . թէ որ թ եւ ց խիստ պղտիկ ըլլալու ըլլան , ան ատեն բզմ եռանկիւնը պյնպէս տափակ կ'ըլլայ՝ որ բգ ու զմ' կողմերուն գումարը՝ զմ' ճառագայթին զգալաբար մէծ չըլլար , եւ որովհետեւ թթ ցին հաւասար ըլլալուն՝ բզը զմին հաւասար է , ուրեմն զմը դրեթէ $\frac{1}{2}$ մի ին հաւասար է , որով մի ճառագայթին կէտին ալ հաւասար է . ուստի կրնանք առանց մէծ սիսալի մը ընդունիլ որ առանցքին զուգահեռական եկող ճառագայթները , որոնք հայլիին առանցքին մօտ եղող կէտերուն վրայ կ'իյնան , ցողանալով առանցքին ան կէտին վրայ կը ժողվուին , որն որ կորութեան կենդրոնին ու բուն հայլիին մէջ տեղն է : Աս տեսակ՝ առանցքին մօտ եղող զուգահեռական ճառագայթները՝ կենդրուական ճառագայթներ կը կոչուին . եւ նոյն ճառագայթներուն ժողվուելու կէտը՝ Հենրի Հան (լու . Foyeus , գլ . Foyer) կը կոչուի . (ասիկա մենք չ գրով կը նշանակենք) : Ըստածներնէս կը հետեւի որ՝ «գլխաւոր հնոցը՝ զուգահեռական ճառագայթներուն առանցքին վրայ՝ կորութեան կենդրունին ու հայլիին մէջտեղը կը կենայ» (Պատ . 246) :


Արշափ որ թ անկիւնը մեծնալու ըլլայ , պյսինքն որչափ որ

Պատ. 246.



Ճառագագայթները առանցքէն հեռու՝ հայլին վրայ իշնան, և դարձեալ օրչափ որ վերանկման կէտէն սկսած մինչեւ հայլին միջավայրը հայլին կորութիւնը մեծ ըլլալու ըլլայ, այնչափ ալ զ կէտը որուն վրայ որ ցողացեալ ճառագագայթները իրար կը կտրեն, հայլին կը մօտիկնայ.

ուստի կենդրոնական չեղող ճառագագայթներուն ժողվուելու կէտը՝ զլիսաւոր հնոցէն աւելի մօտ է հայլին, ինչպէս Պատ. 247-ին
Պատ. 247.




մէջ կը տեսնենք որ գը զէն աւելի հայլին մօտ է:

Կոդաւոր հայլի մը տեսաբանական վախճանի մը համար դործածուի պիտի նէ, պէտք է որ մէկ կէտէ մը արձակուած ճառագագայթները՝ դարձեալ ըստ կարի մէկ կէտի մը վրայ ժողվէ: Ասիկա ան ատեն միայն կրնայ

ըլլալ, երբ որ հայլին բացութիւնը շատ չէ, ամենէն շատը 5 կամ 6 աստիճան։ ինչու որ միայն նոյն դէպքին մէջ կրնանք հայլին վրայ ինկող ճառագագայթները իրեն կենդրոնական ճառագագայթ մօտածել:

Ա երբ յիշեցուցինք որ առանցքէն զուգահեռական եղող ամէն ճառագագայթներն ալ ցոլանալով մի եւ նոյն կէտին վրայ չեն ժողվուիր, ասիկա Գնդուին Խառըութու՛ (Aberration sphérique) կը կոչուի:

Դարձեալ խիստ հեռաւոր կէտէ մը խրկած ճառագագայթները՝ իրեն իրարու զուգահեռական սեպեցինք. բայց թէ որ հեռաւորութիւնն անանկ ըլլայ որ չկարենանք ճառագագայթները զուգահեռական դնել, ան ատեն հնոցը իր տեղը կը փոխէ, եւ այնչափ աւելի հայլին կը հեռանայ՝ որչափ որ լուսատու կէտը
Պատ. 248.




կը մօտենայ: Ասոր սառուցութիւնը Պատ. 248-ին կը տեսնուի, ասոր մէջ օրչափ որ ու լուսատու կէտը մօտիկնալու ըլլայ՝ ոյն-

չափ ալ թ անկիւնը կը պղտիկնայ, որով եւ թ' ալ նոյնչափ կը պղտիկնայ, թ' պղտիկնալով զը մ'ին կը մօտիկնայ: Ուրեմն լուսատու կէտ մը՝ որն որ հայլիք մը այնչափ չեռու ըլլայ՝ որ իր ճառագայթները գլխաւոր հնոցին վրայ ժողվուին, թէ որ երթալով հայլիքն մօտենալու ըլլայ, նցյն ատեն ճառագայթներուն հնոցը գլխաւոր հնոցէն երթալով կենդրոնին կը մերձենայ, եւ թէ որ լուսատու կէտը հայլիքն կենդրանին վրայ գալու ըլլայ, հնոցը լուսատու կէտին վրայ կ'իյնայ: Լուսատու կէտը աւելի յառաջ գալու ըլլայ նէ, հնոցը աւելի կը չեռանայ, եւ եթէ լուսատու կէտը գլխաւոր հնոցին վրայ գալու ըլլայ, ան աւեն իր ճառագայթներուն հնոցը այնչափ կը չեռանայ որ ալ ճառագայթները առանցքէն զուգահեռական կը ցոլանան: Պատ.


249ը ուրիշ մէկ մնացած գէպք մը կը ներկայացընէ՝ պատկեն՝

Պատ . 249 .



երբոր լուսատու կէտը գլխաւոր զ հնոցն ալ անցնելով աւելի հայլիքն մօտիկնալու ըլլայ (ինչպէս սին վրայ գալով), նցյն ատեն ճառագայթները ցոլանալով այնպէս մը կը խռարին կը բացուին ու իրարմէ կը չեռանան որ՝ իրբեւ թէ հայլիէն անգին ո կէտէն ելած ըլլայն: աս կէտը ամէն մասնաւոր գէպքերու համար ալ՝ ցոլացման օրէնքին համեմատ կազմածով մը կրնայ գանուիլ:

Ո՞նչեւ հիմա լուսատու կէտը միշտ առանցքին վրայ մտածեցինք, կամ թէ ըսենք՝ լուսատու մարմնոյն խրկած ճառագայթներուն առանցքը հայլիքն առանցքին վրայ բնկող մտածեցինք. բայց մինչեւ հիմա ըսածնիս՝ հայլիքն առանցքէն դուրս եղող լուսատու կէտի մըն ալ կը պատշաճի. զորօրինակ՝ Պատ . 250ին մէջ դնենք թէ Աը պատկիսի կէտ մ'ըլլայ, ասկէ մ'ին Պատկ . 250).




դիձ մը ձգելու ըլլանք, նցյն դիձը ճառագայթներուն առանցքը կ'ըլլայ, որուն վրայ որ ցոլացած ճառագայթները կը ժողվուին. թէ որ աս առանցքէն զուգահեռական ճառագայթներ հայլիքն վրայ կ'ինալու ըլլան՝ ցոլանալէն ետեւ պէտք է որ զին վրայ միանան, որն որ մ'ին ու թին մէջուղը կ'ինայ. բայց որովհետեւ

Այս եկող ճառագայթները զուգահեռական չեն, անոր համար անոնց հնոցը դէն աւելի հայլիէն հեռու է, աս հնոցը գտնելու համար՝ պէտք ենք Այս Այս գիծը քաշել, աս զուգահեռական ճառագայթը՝ ինչպէս որ գիտենք՝ գէպ ի գլխաւոր հնոցը չ կը ցոլանայ, հիմա յէ գիծը երկընցընելու ըլլանք՝ Այս ինկած բոլոր ճառագայթներուն հնոցը կը գտնենք, որ է այստեղը, ուստի Այս պատկերը այն վրան է:

220. Գոգաւոր հայլիներուն պատկերները: — Լուսաւոր էլեկտրոն պատկերները գտանք, հիմա լուսաւոր էլեկտրոն պատկերները քննենք:

Պատ. 251ին մէջ Աթը՝ հայլիին յի կորութեան կենդրունին ու գլխաւոր հնոցին մէջտեղը կեցող առարկայ մըն է.

Պատ. 251.




Վերը ըսածներնուս համեմատ՝ Այս պատկերը դիւրաւ կը ռնանք գտնել, ինչու որ դէն ու Այս ձգուած գծի մը ուղղութեան վրայ է. բայց անոր որ կէտին վրայ ըլլալը գտնելու համար, Այս հայլիին առանցքին Այս զուգահեռական ճառագայթը մ'ալ ձգելու է. յայտնի է որ ասիկա չ գլխաւոր հնոցին վրայ կը ցոլանայ, ուստի նշյնը երկընցընելով՝ յի ճառագայթը յա երկայնութեան մէջ ուին վրայ կը կարէ, ուրեմն Այս պատկերը աին վրայ կ'ելլէ. նշյնպէս թին պատկերը թին վրայ կը գտնենք. ասկէ կը հետեւի որ՝ Կոգաւոր հայլիի մը ձեռոք՝ գլխաւոր հնոցին ու կորութեան կենդրունին մէջ եղաղ ինչ եւ իցէ առարկային պատկերը՝ կենդրունէն հեռու՝ գլխիվայր եւ մեծած կը գտնենք: Վերինին ներհակ' թէ որ այլ լուսատու առարկայ մը եղած ըլլար նէ, յայտնի է որ իր պատկերը Աթը կ'ըլլար. ուրեմն Կոգաւոր հայլիի մը ձեռոք՝ կենդրունէն անդին եղաղ առարկայի մը պատկերը՝ կենդրունին ու գլխաւոր հնոցին մէջ տեղը՝ գլխիվայր ու պատիկցած կը գտնենք:

Աս պատկերները շիտակ հայլիներու պատկերներէն շատ տարրեր են . անոնց մէջ՝ ինկող ճառագլցիները այնպիսի ուղղութեամբ մը կը ցոլանան որ կարծես թէ հայլին անդին եղող կէտէ մը կու զան . ուստի եւ այսպէս ճառագլցիները կը բացուին կը խոտքրին . իսկ հիմակուան գէպքին մէջ՝ կէտէ մը ինկող ճառագլցիները իրաք կէտի մը վրայ նորէն կու զան կը ժողվուին , եւ անոր համար ալ առջի տեսակ պատկերներէն կը տարրերին . աս տեսակ պատկեր մը կրնանք ճերմակ թղթի մը կամ ազօտ ապակւոյ մը վրայ առնուլ , եւ ըստ ամենացնի առարկային պէտ կը զանենք , այսինքն՝ աս եղանակաւ թղթին կամ ապակւոյն վրայ երածը՝ ամէն կոզմ լոյս կը ցրուէ կը տարածէ , որով եւ պատկերը ան ատենն ալ կը տեսնուին երբոր հայլին ցոլացող ճառագլցիները ուղարկի աշքին հանդիպելու չըլլան :

Խնչպէս որ կէտերուն համար ըստնք , առանկ ալ առարկաները սրչափ որ հայլին հեռանալու որ ըլլան , այնշափ ալ իրենց պատկերը գլխաւոր հնոցին կը մօտենայ . ուրեմն արեւուն պատկերը զիլսաւոր հնոցին վրայ կ'իյնայ՝ երբոր հայլին առանցքը արեւուն ուղղուելու ըլլայ . իսկ թէ որ արեւուն ճառագլցիները ծուռ կիյնալու ըլլան , այստինի է որ պատկերը հայլին առանցքին վրայ չ'իյնար . հապա անոր մէկ կոզմը . բայց միշտ հայլին ունեցած հեռաւորութիւնը հայլին կորութեան ճառագլցիներին կամ կէտ տրամագծին կէտն է : Որովհետեւ արեւը գրեթէ 30° անկեամբ մը մեղի կ'երեւայ . ուստի Գէէն (Պատ . 251) նայելով՝ իր պատկերն ալ նոյն անկեամբ պիստ'որ երեւայ . ուրեմն իր բացարձակ մեծութիւնը հայլին կորութեան ճառագլցին կախումը ունի : Հերշը մին 50° ուր կորութեան ճառագլցին ունեցող մեծ ցոլացուցիչին հնոցին վրայ՝ արեւուն պատկերը զրեթէ 3 մաս տրամագիծ ունի . թէ որ հայլին մը կորութեան ճառագլցիը և մ.դր ըլլալու ըլլայ . արեւուն պատկերը գրեթէ 3 միլիմետր տրամագիծ կ'ունենայ :

Գոգաւոր հայլին մը կորութեան ճառագլցիթը զանելու համար միայն զիտանալու է որ արեւուն պատկերը իրմէ սրչափ հեռու է . որովհետեւ նոյն հեռաւորութեան կրկինը՝ հայլին կորութեան ճառագլցին է :

Գոգաւոր հայլին մը առջին եղող առարկայի մը միայն մէկ գէպքը մնաց քննելու . այսինքն՝ զիլսաւոր հնոցին ու հայլին մէջտեղը կեցած ատենը : Արդէն ըստնք որ հոն գանուող կէտէ մը ինկող ճառագլցիները այնպէս մը կը ցոլանան՝ իրեւ Պատ . 252 .




Թէ հայլին ետեւն եղող կէտէ մը կու զան : Պատ . 252ին մէջ լին առարկային պատկերը կ'ուղենք զանել . լի ճառագլցիթ

որն որ հայլիին վրայ ուղիղ անկետնի կ'ինայ, յԱՌ ուղղութեամբ կը ցոլանայ, իսկ Ան ճառագայթը՝ որն որ հայլիին առանցքէն զուգահեռական է՝ դեպ ի Հ՝ դիմաւոր հնոցը կը ցոլանայ, աս երկու ցոլացեալ ճառագայթները հայլիին առջեւի կողմը մէկղմէկու երբեք չեն հանդիպիր, բայց ետեւի կողմը երկընցընելու որ ըլլանք՝ աին վրայ իրար կը կտրեն, ուստի աս ա կէտը Անին պատկերն է: ‘Նշնապէս թ կէտին պատկերը բին վրան է, ուրեմն “Հնոցին ու հայլիին մէջտեղն եղող առարկայի մը պատկերը՝ հայլիին ետեւը մէծցած ու շիտակ կ'ելէն: Աս պատկերը՝ մէծնալը մէկդի առնելով՝ ըստ ամենայնի շիտակ հայլիին մէջինին պէս կ'երեւայ:

221. Կորնթարդ հայլիներ: — Կորնթարդ կամ Ռւռուցիկ (convex) հայլիներ՝ իրական հնոց չունին, հապա միայն երեւակայթեալ, այսինքն՝ իրենց վրայ ինկող ճառագայթները՝ կէտի մը վրայ չեն միանար, հապա՝ ցոլանալէն ետեւ այնպէս մը կ'երեւան՝ իրբեւ թէ հայլիին ետեւն եղող մէկ կէտէ մը կուդան: Թէ որ առանցքէն զուգահեռական ճառագայթներ ինաւլու ըլլան (Պատ. 253), նցն ատեն երեւակայթեալ ու դիմաւոր


Պատ. 253.



հնոցը՝ հայլիին ու գ կորութեան կենդրոնին մէջտեղը կ'ինայ:

Վռարկայի մը պատկերը աս եղանակաւ կրնանք գտնել. Պատ. 254ին մէջ իր կորնթարդ հայլիին է: Այս առարկան հայլիին վրայ ուղղորդ Այ ճառագայթը արձակելու ըլլայ՝ նցն ուղղութեամբ ալ կը

Պատ. 254.



ցոլանայ, իսկ Ան ճառագայթը՝ որն որ հայլիին առանցքէն զուգահեռական է, իէ ուղղութեամբ կը ցոլանայ, իրբեւ թէ երեւակայթեալ չ դիմաւոր հնոցէն եկած ըլլար. Երկու ճառա-

գայթներուն ուղղութիւնը երկրնցածին պէս՝ իրար առ կէտին վրայ կը կտրեն. ուստի Անս պատկերը ախն վրայ կ'ելլէ. այս ինքն Անս ինկող ճառագայթները այնպէս մը կը ցոլանան՝ իրբեւթէ աէն եկած ըլլան։ Աս եղանակաւ թին պատկերն ալ ու ին վրայ գտնելու ըլլանք, կրնանք հետեւցընեւլ որ՝ “Կորնթարդ հայլիները իրենց ետեւի կողմը՝ պղտիկցած շիտակ պատկերներ կու տան,,։”


222. Կիզագիծ : — Լուսատու կէտէ մը կոր երեսի վրայ ինկող ճառագայթները՝ ցոլանալին ետեւ՝ դարձեալ ամէնն ալ մէկ կէտի մը վրայ չեն միանար ալ նէ, ի վերայ այսր ամենայնի իրարու մօտ եղող ճառագայթներէն երկու երկու իրար կը կտրեն. աս երկու երկու միեւ նոյն երեսի վրայ ցոլացող ճառագայթներուն իրար կտրած կէտերը կոր գիծ մը կը ձեւացընեն՝ որն որ Կէշտիշ (Caustique) կը կոչուի, եւ որուն որպիսութիւնը ցոլացընող երեսէն կախում ունի։ Ամէն կիզագիծները մէկտեղ դալով՝ կոր երես մը կը կազմէն՝ որն որ Կէշտիշն երեւ կը կոչուի։ Ասոր մօտերը լցոր ամենէն սաստիկ է, ինչպէս որ ճրագի կամ արեւու լուսով աղեկ մը լուսաւորուած օղակի կամ գլանաձեւ ամանի մը մէջ կազմուած սրտաձեւ գծին վրայ կը տեսնենք։

ԳԼՈՒԽ Գ.

Լ Ա Խ Ս Ո Ց Ա Ե Կ Ո Հ Մ Հ Հ

223. Ինեկման օրէնքը : — Ինէնու կամ Բէլլէւուս¹ (Réfraction) ըսելով՝ լուսայ ան խոտորումը (Déviation) կամ ուղղութեան փոփօխութիւնը՝ կ'իմացուի՝ զօրն որ լուսոյ ճառագայթ մը մէկ միջոցէն ուրիշի մը անցնելու ատեն կը կրէ։ Թէ իրօք այսպիսի փոփօխութիւն մը կայ, փորձը գիւրաւ կը համոզցընէ. րը՝ ամանի մը յատակին վրայ (Պատ. 255) և մէտաղի կտոր

Պատ. 255.



Ինեկման վրայ ճառող փոփօխուն՝ լացման վրայ ճառող զիտութիւնն անուանը Տրամատեսութիւն ալ՝ Ընդդիմատեսութիւն (Catoptrique) կըսուի, ինչպէս որ ցուզուի։

կամ ստակ մը գնենք, ու աչ առնիս առ կէտին վրայ բռնենք՝ այնպէս որ մետաղին միայն մէկ ծայրը տեսնենք, իսկ մէկալ ամբողջ մասը ամանին ու եղբը ծածկէ. Հիմա աս վիճակիս մէջ ամանին մէջը ջուր լեցուելու որ ըլլայ՝ ջրին երեսը երթալով բարձրանալու ատեն՝ այնպէս մը կ'երեւայ որ իրեւ թէ մէտաղը


լացման վրայ ճառող զիտութիւնն անուանը Տրամատեսութիւն (Catoptrique) կըսուի։

երթալով վեր կ'ելլէ, եւ վերջապէս մետաղը ամբողջ տեսնուելու կը սկսի, ու յին վրայ կ'երեւայ, թէպէտ ոչ նոյն մարմինը ոչ ալ աչքը իրենց առջի գիրքէն շարժած են: Աւրեմն ան մարմինէն եկած լցոր՝ ջրոյ մէջէն օդոյ մէջ անցնելով՝ կը խոտորի կամ կը ծոփ, որով եւ բոլոր ճառագայթները աչքին կը հանդիպին:

Ի՞նչպէս որ ցոլացման մէջ՝ ասանկ ալ բեկման մէջ՝ (Պատ. 256) քը ուղարկու անդան ան է՝ որն որ ո՞ո ուղղաձիգը ինկող լո Պատ. 256. Ճառագայթին հետ կը կազմէ: Բնէլան անդան ան է՝ որն որ բեկեալ օս ճառագայթը՝ ուղղաձիգին երկայնութեանը ունին հետ կը կազմէ: Անհան երես ըսուածը՝ ինկող ճառագայթին ուղղաձիգին հետ շինած երեսն է. իսկ Բնէլան երեսն է՝ բեկեալ ճառագայթին եւ ուղղաձիգին հետ շինուած երեսն է:

“Ի՞նեկման երեսը՝ միշտ անեկման երեսին վրայ կ'ընայ,, կամ թէ ըսենք՝ երկուքը մէկ երես մը կը կազմեն. իսկ անկիւններուն մէջ ինչ որոշ համեմատութիւն ըլլալը՝ հետեւեալ կերպով կը գտնենք. Պատ. 257ին մէջ ոչ ճառագայթ մըն է՝

Պատ. 257.



մեմատութեամբ է որ միշտ ըրւոյ ճառագայթ մը օդէն ջրոյ մէջ մանելու ատեն կը բեկանի: Եւ որովհետեւ ադ՝ վերանկման անկեան ծոցն է, իսկ զդ՝ բեկման անկեան ծոցը՝ ուրեմն սրեկման անկեան ծոցըիր պատշաճող վերանկման անկեան ծոցին միշտ $\frac{3}{4}$ է,,: Օդէն ջուր անցնելու ատեն աս եղանակաւ կը բեկանի. բայց օդէն ապակւոյ մէջ անցնելու ատեն աւելի կը բեկանի. որովհետեւ անոնց մէջ բեկման անկեան ծոցը՝ վերանկման անկեան ծոցին $\frac{2}{3}$ է:

Վն քանորդը՝ որն որ վերանկման անկեան ծոցը բեկման անկեան ծոցին վրայ բաժնելով կ'ելլէ՝ ամէն նիւթերու համար

որն որ ջրոյ երեսի մը հանդիպելով՝ ոչ ուղղութեամբ կը բեկանի: Մատածենք որ հիմա ին չորս գին բոլորակ մը ձգուի, որով ինկող ճառագայթը աին՝ իսկ բեկող զին վրայ կը կարի. գարձեալ աէն ուղղաձիգին վրայ ուղղորդ ադ գիծը ձգենք, նոյնպէս զէն զդ՝ գիծը. ան ատեն զդ՝ զդ = $\frac{3}{4}$ ադ. ուրեմն զդ՝ գիծը ադին $\frac{3}{4}$ մասն է: Աս հա-

ալ նոյն չէ, եւ աս քանորդը բեկման յայտուրոր կամ շոշիւ կը կոչուի. բեկման յայտարարը՝ ճառագայթի օդէն ջուր անցնելու ատեն՝ $\frac{4}{3}$, ապակի անցնելու ատեն՝ $\frac{3}{2}$, ադամանդ անցնելու ատեն՝ $\frac{5}{2}$. ուրեմն օդէն ադամանդ անցնելու ատեն անկման ծոցը՝ բեկման ծոցէն $2\frac{1}{2}$ անգամ՝ մեծ է. ուստի ադամանդի մէջ լուսոյ ճառագայթները շատ կը բեկանին, եւ ադամանդը իւստ բեկմանը նիւթ մըն է՝ ըսուի. դարձեալ՝ $\frac{4}{3}$, $\frac{3}{2}$ ու $\frac{5}{2}$ թիւերը՝ ջրոյ, ապակւոյ ու ադամանդի բեկման յայտարարները կամ ցուցիչները կը կոչուին: Թէ որ ճառագայթը ջրէն ապակի անցնելու ըլլայ՝ բեկման յայտարարը վերի թիւերէն կը գտնուի. այսինքն՝ իրենց օդին հետ ունեցած բեկման յայտարարները իրարու վրայ բաժնելով՝ $\frac{3}{2} : \frac{4}{3} = \frac{9}{8}$:


Ա երանկման անկիւնը կրնայ իրբեւ բեկման անկիւն ալ մտածուիլ, ինչպէս ճառագայթը ջրէն օդ կամ ապակիէն ջուր անցնող մոածելով. թէ որ ջրէն օդ անցնող ճառագայթը մը մտածելու ըլլանկ՝ նոյնպէս ջրէն ապակի՝ կը գտնենք որ օդին բեկման յայտարարը ջրին բեկման յայտարարէն պղտիկ է, ուստի օդին համար կը ըսուի որ ուստ բեկմանը ուրիշ բանով կրնանկ իրարմէ բաժնել. ուրիշէ մը աւելի խիստ բեկմանող կը ըսուի ան մարմինը՝ որուն մէջ բեկեալ ճառագայթը՝ ուղղաձիգին աւելի կը մօտիկնայ. իսկ տկարագոյն՝ որուն մէջ բեկեալ ճառագայթը ուղղաձիգէն աւելի կը հեռանայ: Ընդհանրապէս ճառագայթը անօսր մարմինէ մը խտագոյն մարմնոյ անցնելու ատեն՝ դէպի ուղղաձիգը կը խոտորի. բայց ասոր մէջ զարտուղութիւններ ալ կը մտնեն. ան ստոցդ է որ՝ դատարկ տեղէ մը մարմնոյ մէջ անցած ատեն՝ դէպի ի ուղղաձիգը կը բեկանի, կամ թէ բեկման անկիւնը վերանկման անկիւնէն պղտիկ է. այսպէս է նաեւ նոյն տեսակ ու նոյն կուտակութեան վիճակով մարմնոց մէջ, ինչպէս անօսր օդէն խտագոյն օդ անցնելու ատեն:

Թէ որ վերանկման անկիւնը ոչինչ ըլլալու ըլլայ՝ բեկման անկիւնն ալ ոչինչ կը լլայ, այսինքն ուղղորդ ինկող ճառագայթները չեն բեկանիր, հապա ուղիղ կ'անցնին:

Իսկ վերանկման անկիւնը ամենէն մեծ եղած ատեն, այսինքն 90 աստիճան, նոյն ատեն ճառագայթի մը՝ ինչպէս օդէն ջուր անցնելու ատեն ունեցած բեկման անկիւնը՝ 48 աստիճան ու 35 վայրկեան ($48^{\circ} 35'$) կը լլայ, որն որ աւելի չփերնար մեծ նալ եւ անոր համար ալ ուստի անուն կը բուի: Ասոր հակառակ լուսոյ ճառագայթ մը ջրոյ մէջէն $48^{\circ} 35'$ անկեամբ օդոց մէջ մտնելու ըլլայ՝ ուղղաձիգին հետ 90^o անկիւն կ'ընէ, այսինքն ջրէն ելլելէն ետեւ երեսին վրայ զուգահեռական կը շար-

ժի. իսկ ան ճառագայթները՝ որոնք որ նցյն անկիւնէն աւելի մեծագոյն անկեամբ ջրոյն մէջէն կ'անցնին, ջրէն դռւրս չեն կրնար ելլել, ջրոյ երեսն հասնելուն պէս՝ աշխարհ է ու շաւառն ինչպէս որ Պատ.

Պատ. 258.



ման դէպքը՝ թափանցիկ մարմնոց վրայ մէկ հատիկ ցոլացումն է՝ որուն մէջ ճառագայթը ցոլանալու ատեն իր առջի սաստկութենէն բան մը շիկորսընցըներ:


Բեկման օրէնքներով շատ երեւոյթները

կը մեկնուին. ինչպէս ամանի մը մէջ ջուր մե-

ցուած ըլլալով՝ յատակին իրականէն աւելի

վեր երեւալը. ինչ եւ ից մէջ ջրոյ մէջ գտնուող մարմններուն՝ իրաք եղածէն աւելի վեր երեւալը. գաւազանի մը ջրոյ մէջ մոտած մասը՝ կոտրածի պէս երեւալը. «Դարձեալ որովհետեւ օդն ալ բեկանող մարմնն է, անոր համար արեւուն ճառագայթները մեզի համեմու տառննին կը բեկանին, ու արեւուն ծննդրիս տեղը չեն ցուցըներ, որով եւ իրաք արեւը չելած՝ մենք զինքը կը տեսնենք, նոյնպէս իրաք մոտած ատենն ալ մեզի համար գեռ մոտած չէ. աս եղանակա երկրիս բեւեռի կողմերուն կիսամեայ զիշերը ամայ մը չափ կը կարծընայ. Օդոյ մէջ տեսնուած շատ երեւոյթներ բեկմանը կը մեկնուին. ինչու որ օդը չերմանթեամբ ու ցրութեամբ անհաւասար վիճակի մէջ ըլլալով՝ զանազան առարկաներ անանկ մը կը բեկանէ որ հեռու, վեր, վար, անտեսանելի եղած առարկաներուն պատկերը օդին մէջ մարդուս աշքին կ'երեւցընէ, որն որ երբ էմի գլխիվայր, երբեմն կրկին ալ կ'ըլլայ: Աստղներուն պլատուր ուրիշ բանէ չէ՝ բայց եթէ իրենց ճառագայթներուն օդի մէջ մէջ մը աս մէջ մը ան կողմը բեկանելէն, որն որ օդին անհաւասար բարեհասանութենէն կը պատճառի. նոյնպէս ուրիշ մարմններու պլատայն ալ անկէ է:


Փորձով միայն ամէն մէկ մարմնոց բեկման աստիճանը կրնայ դրանուիլ. բայց վերի ըստածներնէն զամ՝ փորձը աս ալ ցուցըած է՝ որ այրելի մարմնները ուրիշներէն աւելի կը բեկանեն. անկէ եղաւ որ Կետոն ամենէն յառաջ կարծիք մ'ունեցա. թէ ազամանդը՝ ան իր վերջին աստիճանի կարծրութեամբն ալ այրելի մարմնն մը պիտօր ըլլայ, եւ թէ ջուրն ալ այրելի նիւթ մը մէջը պիտօր ունենայ. ինչպէս վերջէն քիմիան առջնոր ածխածին ու երկրորդին մէջ ջրածին գտաւ, որով ինչպէս զիտենք, այրելի են:



Պատ. 259.

224. Աղօցածներ: — Երբ որ լուսոց ճառագայթ մը լի (Պատ. 259) միջոցէ մը թի միջոց, անկէ գարձեալ լի միջոցն անցնելու ըլլայ, նոյն ատենը ելած ճառագայթը՝ մանողին կամ ինչողին զուգահեռական է թէ որ թի մարմնոյն երեսները զուգահեռական են, իսկ թէ որ չեն նէ:

Պատ. 260.



ելածին ուղղութիւնը մանողէն
քիչ կամ շատ կը խոսորի
(Պատ. 260): Ինկաման օրէնքով
կրնայ ամէն դէպքի մէջ ալ ճա-
ռագայթին ճամբան դանուիլ:
Տեսաբանութեան մէջ այսպի-
սի մէկզմէկու միտած երես-
ներով միջոց մը Հարացածիւնը
կամ Առց-Ն (Prisme) կը կո-
չուի: սղցածի մը Կունածունը-նը
կամ Եռանձնանը ան գիծն է՝ որը
որ երկու երեսները իրար կը
կարեն կամ երկննալով կը
կարեն: բեկանող եղանկեան

դիմացն եղող երեսը՝ սղցածին խորհին է: բեկանող երեսներուն
մէջաեղի անկիւնը՝ Բէնանը՝ անէն կը ըստի:

Վեելի ան սղցածները կը գործածուին՝ որոնք երեք ուղ-
ղանկիւն երեսներէ բազկացած են: ինչպէս Պատ. 261ին մէջ
Պատ. 261. արք'ա՛, բզզ'ք', զամ'գ': թէ որ լցոր ար'
ու ազ' երեսներէն անցնելու ըլլայ, աս'ը
բեկանող եղանկիւն կը լւայ, իսկ բզ' երե-
սը խարիսխ: թէ որ լցոր՝ իս' ու բզ' երես-
ներէն անցնելու ըլլայ՝ բզ' բեկանող եղա-
նկիւնը կը լւայ եւ այլն:

Հասարակօրէն սղցածները պատուանդանով մը կը գոր-
ծած են, որ ուղուած ատեն վեր կամ վար՝ աս կամ ան դիբով
կենայ, ինչպէս Պատ. 262ին մէջ՝ պատուանդանի մը մէջ վեր կամ
Պատ. 262. վար ընելով՝ ու պատուտակով մը կը սխմուի, իսկ ցին
վրայ ուղուած դիբով կը ծոփի:


 Ողցած մը այնպիսի դիբով մը բռնելու ըւ-
լանք՝ որ իր բեկանող եղանկիւնը վեր ուղղուի,
մէջէն նայելու ատեն՝ հետեւեալ երեւցիթները կը
տեսնուին: նախ՝ ամէն առարկաներն ալ իրաք ունե-
ցած տեղերնէն շատ խոտորած ու վեր ելած կը
տեսնուին: նին վրայ կեցող աչքը (Պատ. 263) ու ա-
ռարկան ա՛ին վրայ կը տեսնէ: երկրորդ՝ առարկա-
ները գունաւոր եղանկիւնը դէպ ի վար գարձած ըւ-
լայ՝ նցին ատեն մարմինը՝ վար խոտորած կը տես-
նուի, իսկ թէ որ սղցածը ուղղորդ կեցնելու ըւ-
լանք, ան ատեն առարկան՝ բեկանող եղանկեան աջ

ՊԼԱՏՈՆ . 263.



կամ ձախ կողմին ըլլաւ-
լուն համեմատ՝ աչ կամ
ձախ դին կը տեսնուի : Ա-
մէն աս տեսակ փորձերով
կ'իմանանք որ՝ առարկանե-
րը միշտ բեկանող եղան-
կեան կողմը կը խոտորին :
թէ որ արեւու հա-
ռագայիթ մը ո հայիենցո-
լանալով ծակէ մը ոց ուղ-
ղութեամբ (ՊԼԱՏՈՆ . 264)

ՊԼԱՏՈՆ . 264.



մութ սենեկի մը մէջ մանելու ըլլայ , ու մատած ճառագայթներուն
առջին և սղոցածը դնելու ըլլանկը , երկու երեսայիթ կը տեսնենք .
մէյ մը ճառագայթներուն խոտորիլը՝ մէյ մ'ալ գունաւորիլը .
թէ որ սղոցածը հօրիզոնական դիրքով ու իր բեկանող եղո-
անկիւնը վեր դարձած ըլլայ՝ ան ատեն և պատին վրայ փա-
խանակ արեւուն ճերմակ կը որ պատկերը տեսնելու որն որ ցին
վրայ կը ծնաներ՝ թէ որ սղոցածը շրլար , կմին վրայ հաւկիմա-
ձեւ գունաւոր պատկեր մը կը տեսնենք , որն որ Արեւունչուր
կամ Արեւունչուր (Spectre solaire) կը կոչուի : Բեկանող
եղունկիւնը վար դարձած ըլլար նէ՝ արեւունկարը ցեն վեր կ'ե-
րեւար . իսկ սղոցածին ուղղորդ կեցած ատենը աչ կամ ձախ
կողմերը կը խոտորէր :

* Դաւնաւոր պատկերին վրայ հետեւեալ դլխոյն մէջ պիտի
խօսինք , հոս միայն խոտորման վրայ կը խօսինք :

Աս խոտորումը՝ հաւասար գորով սղոց , պյնչափ մէծ կ'ըլ-
լայ՝ որչափ որ բեկանող անկիւնը մէծ է . ուստի 60 ասաիմա-
նի անկիւն մը աւելի մէծ խոտորում կը պատճառէ քան 45
աստիճանի անկիւն մը :

* Դարձեալ խիստ բեկանող նիւթէ մը կազմուած սղոցա-
ծը՝ լուսոյ ճառագայթները աւելի շատ կը խոտորցընէ , ինչպէս

ջրոյ սղոցածի մը ձեռօք աւելի քիչ կը խոտարին քանի թէ ապաշոյ սղոցածին :

Դարձեալ մի եւ նոյն սղոցածին մէջ ալ ճառագայթի մը խոտարումը կը մէծնայ կամ կը պղտիկնայ՝ ան ուղղութեան համեմատ որով որ առջի երեսին վրայ կ'ըյնայ :

Աս տեսակ խոտարու մերուն ուրիշ զանազանութիւնները առանցքի մը վրայ անցած սղոցածի ձեռօք կրնանդ զննել : Հեղուկ նիւթերէ սղոցածները շնուրու ու անոնց խոտարու մը խմանալու համար՝ ուրիշ հատառուն նիւթի մը՝ մէջը պարապ սղոցածի ձեռ կը որուի . որուն երեսներուն վրայ յդիած ապակիներ կ'անցուին . եւ աս տեսակ կազմածի մը մէջ բնէ եւ իցէ նիւթ կրնայ գրուիլ ու գոցուիլ . եւ զանազան փորձեր ըլլալ :


225. Ոսպեր : — 1 ուսոյ ճառագայթներուն ոսպաձեւ ապակիներէն կամ ոսպերէն անցնելու ատեն կրած խոտարու մերը կ'ուզենք մէկիկ մէկիկ քննել :

Լենտիլլե (Lentille) կը կոչուին ան թափանցիկ մարմինները՝ որոնք իրենց վրայ բնկող ճառագայթները ժողվելու եւ կամ ցրուելու յատկութիւն ունին . բայց մենք հոս միայն զնդանեւ ոսպերուն վրայ պիտի խօսինք, այսինքն անոնց վրայ՝ որոնց որ գէթ մէկ երեսը զնդանեւ է . որովհետեւ միայն ասոնք տեսաբանական գործեաց կը յարմարին . ասոնցմէ զատ կան հաւկիթաձեւ, կոնազ ձանեւ, գլանաձեւ ոսպեր՝ որոնք զնդանեւներուն նման երեւցյմներ յառաջ կը բերեն :

Ո եց տեսակ զնդանեւ ոսպ կը զանազանուի, որոնց միջակատուքը պատկերները Պատ . 265, 266ին մէջ կը տեսնենք .

Պատ . 265.

Պատ . 266 .




աը Երիշեցին մըն է, յը հորիշեցին, զը դուշեցին, դի երիշեցին, եը հորիշեցին, զն ժողութեացին : Ասոնց առջի երեքին մէջը հաստ ճայրը բարակ է, իսկ եաբիններուն մէջը բարակ՝ ճայրը հաստ . առջինները մասնաւոր անուամբ՝ յուսոյ ճառագայթներուն վրայ բարձ ազդեցութիւններուն համեմատ ժողութեացին մէկի (Lentilles convergentes) իսկ եաբինները Ցուշութեացին (Lentilles divergentes) կը կոչուին :

Ոսպի մը զնդանեւ երեսներուն մէջանզերը կամ կեն-


դրսնները իրարու հետ կապող գիծը՝ Ա-Ա-Ն-Յ- կ'ըսուի. իսկ մէկ երեսը հարթ կամ շիտակ եղողներուն մէջ՝ կոր երեսն կենդրունէն՝ շիտակին վրայ ուղղորդ բնկած գիծն է առանցքը. առ առանցքին մէջտեղն ալ՝ սապին ԿԵՆՏՐԱՆ կ'ըսուի:

Եշրոր լուսոց ճառագայթ մը սապին առանցքին վրայ կյալու ըլլայ, առանց բեկանելու կ'անցնի, որովհետեւ նոյն տեղը երեսները զուգահեռական են, ինչպէս ջլ ճառագայթը խիին վրան (Պատ. 267). բայց առանցքին վրայ եղող կէտէն Պատ. 267.




Վեր կամ վար բնկող ճառագայթները՝ երթալով կը խոտորին, ինչու որ երեսները զուգահեռական ենն մնար, հապա սղոցածի պէս միտած երեսները կազմեն: Այսի այսպէս կէտէ մը սապին ամբողջ մէկ երեսին վրայ բնկող ճառագայթները՝ ինչպէս ջլ, ջռ, ջզ եւ այլն, ճառագայթները՝ մէկալ կողմը դարձեալ կը ժողվուին ու մէկ կէտէ մը վրայ կը միանան: Բայց որչափ որ մէկ կողմը լուսատու կէտը սապին մերձեցրնելու ըլլանք՝ այնչափ ալ մէկալ կողմը՝ ժողվուելու կէտը կը հեռանայ, ինչպէս Պատ. 268ին մէջ ջլուսատու կէտը թին վրայ դարով՝ ժողվուելու կէտը լիէն յ՛

Պատ. 268.



կը փոխուի: Բայց միշտ թին հեռանալը թին մերձենալէն շատ աւելի է: թին մօտիկնալով վերջապէս այնպիսի կէտ մը կու գայ, ուսկից սապին վրայ բնկող ճառագայթները մէկալ կողմը ալ չեն ժողվուիր՝ հապա իրարմէ զուգահեռական կը յառաջանան, ինչպէս Պատ. 269ին մէջ կը տեսնենք, առ ըսուած կէտը չ է՝ Պատ. 269.



որն որ սին ու սապին մէջտեղը կ'կյայ՝ են ժադրելով որ սին սապէն հեռաւորութիւնն ալ՝ լին սապէն ունեցած հեռանալը թեան համար է:


Եսոր հակառակ՝ առանցքին վրայ դժնուալ անսահման

Հեռու կէտէ մը սսպին վրայ ձգուած ճառագայթները՝ մերձաւոր եղանակաւ՝ իրարու զուգահեռական սեպելով՝ ան կէտին վրայ կը ժողվուին՝ ուր որ քիչ մը յառաջ լուսատու կէտը ենթադրեցինք, այսինքն Հին վրայ: Աս գէպքիս մէջ՝ աս Հ կէտը՝ Գլուխ հարց կ'անուանուի: Թէ որ անսահման հեռաւոր լուսատու կէտը երթարով մօտենալու ըլլայ՝ ան ատենը Հ հնոցը կը սկսի հեռանալ, եւ թէ որ լ՛ սոսպէն այնչափ հեռու ըլլայ՝ որչափ որ Հ հնոցը հեռու է նէ, ան ատեն՝ յայտնի է որ մէկալ կողմը ճառագայթները իրարմէ զուգահեռական կը յառաջանան, աս հիմակուան լին կամ՝ Պատկերին մէջի նկարուած Հին սոսպէն ունեցած հեռաւորութիւնը՝ Հնոցի ներկայացնեալ կը կոչուի: Աս Հնոցի հեռաւորութիւնը չէ թէ միայն սոսպին ձեւէն, հապա նաեւ բեկման յայտարարէն կը կախուի:

Երկուուցիկ ապակիի սոսպերու մէջ երկու կողմն ալ՝ հնոցը գնդածեւ երեսին կենդրոնին վրայ կ'իյնայ, երբոր երկու կողման երեսներն ալ հաւասար ճառագայթ ունին, եւ նցն ապակուցին բեկման յայտարարը ճիշդ $\frac{3}{2}$ է: Թէ որ բեկման յայտարարը աւելի մեծ է նէ՝ ան ատեն հնոցը սոսպին աւելի կը մօտենայ, իսկ թէ որ պղտիկ է նէ՝ կը հեռանայ:


Ինչ որ երկուուցիկ սոսպերուն վրայ ըսինք նէ, նոյները նաեւ հարթուուցիկ ու գողուուցիկ սոսպերուն ալ կը պատշաճին, այսինքն՝ ասոնք ալ դիմաւոր հնոց մ'ունին՝ որուն վրայ որ մէկալ կողմանէ եկող՝ առանցքէն զուգահեռական ճառագայթները կը կենդրոնանան. դարձեալ ան ճառագայթները որոնք որ՝ առանցքին վրայ կրկին հնոցի հեռաւորութենէ կուգան, անդիի կողմն ալ կրկին հնոցի հեռաւորութեան մը մէջ կը ժողվուին: Հարթուուցիկ սոսպի մը մէջ՝ որուն բեկման յայտարարը $\frac{3}{2}$, է, հնոցը սոսպէն՝ կոր երեսին ճառագայթին կրկինին չափ հեռու կը կենայ:

Առջի երեք տեսակ սոսպերուն մէջն ալ՝ լուսատու կէտը՝ հնոցի հեռաւորութենէ աւելի՝ սոսպին մօտենալու որ ըլլայ՝ անդիի կողմը ճառագայթները չէ թէ միայն կէտի մը վրայ չեն ժողվուիր՝ եւ ոչ ալ իրարու զուգահեռական յառաջ կ'երթան, հապա իրարմէ կը բացուին, ինչպէս Պատ. 270ին մէջ




Լուսատու կէտէն բնկած ճառագայթները, ոյնպէս մը կը բացուին ու կը սփոխ իրրեւ թէ թէն բնկած ըլլային:

Ա երջի երեք տեսակ կամ ցրուող ոսպերուն գալով՝ առանց վրայ թէ որ զուգահեռական ճառագայթները իշխալու ըւան՝ մէկալ զին ելլող ճառագայթները անանկ մը կը բացուին՝ իրրեւ թէ (Պատ. 271) թի զլիատոր ցրուող կէտէն եկած ըւդաստ. 271.



Ըստին: Թէ որ լուսաւոր կէտ մը մօտենալու ըլլայ՝ ճառագայթները մէկալ կողմը աւելի եւս կը բացուին, ուստի ցրուող կէտը ոսպին աւելի կը մօտենայ:

Թէ որ բնկաղ ճառագայթները՝ երթարով զոցուելով՝ կամ թէ ըստնկ իրրեւ. թէ մէկալ կողմը զին վրայ միանալու ուղղութեամբ մը իշխալու ըլլան, ան ատեն բեկեալ ճառագայթները իրարմէ զուգահեռական կը յառաջանան, բնչպէս նոյն դատկերին մէջ կը տեսնենկը: Թէ որ նոյն բնկաղ ճառագայթները աւելի եւս զոցուելու ըլլան՝ բեկանելով՝ ալ զուգահեռական չեն յառաջանար, հապա իրարու կը մօտենան ու կէտի մը վրայ կը ժողվուին. բայց չէ՝ թէ որ բնկաղ ճառագայթները անանկ մը իշխան՝ որ իրը թէ մէկալ կողմը զլիատոր ցրուող հնոցէն հեռու կէտէ մը կու գան, բնչպէս ըստնկ զէն (Պատ. 272), ան ատեն բեկանելէն ետեւ. ալ ոյնպէս մը կը դաստ. 272.




Բացուին՝ որ իրը թէ ոսպին առջին զանուող կէտէ մը կու գան: Աս ևսքի զուցածնիս՝ կամիլէսոսի հեռագայթին մեկնութեամբ հարկաւոր է:

226. Վառառանցք: — Այնուուկ հիմա լուսատու կէտը առանցքին վրայ ենթադրեցնուք, հիմա կը մնայ ցուցընել որ

բառնիս նաև ան կէտերուն չամար ալ կը պատշաճի՝ որոնք գույք են միայն թէ գուրս եղող կէտէն ոսպին կենդրութիւն ձգուած զիծը՝ որ Առաջանց կամ Երեսութեան առաջանց կ'ըստի, զիսաւոր առանցքին չետ մեծ անկիւն չկազմէ:


Պատ. 273ին մէջ թէ զիսաւոր առանցքէն գուրս լուսա-
դաս. 273.



առ կէտ մը ենթադրելու որ ըլլանք, ան ատեն իրմէ ելած ու ոսպին վրայ բնկած բոլոր ճառագայթները՝ թէ կէտին վրայ կը ժողվուին, որն որ կ'իս՝ առանցքին վրայ ոսպէն այնչափ հեռու է որչափ թէ, եւ աս թ՛ն այնպիսի ճառագայթներու ժարվարան մըն է՝ որոնք զիսաւոր առանցքին վրայ եղող ու ոսպէն թին չեռաւորմիւնն անեցող թէն կ'ելլեն։ Աս զայցածնուս պատճառը՝ երկու կէտերէն ալ առանցքներուն վրայ բնկաց ճառագայթներուն շիտակ յառաջանալի եւ ուրիշ կողմեն բնկացներուն ալ նցն սաստկութեամբ խոսորիին է։

Վ. երկու առանցքներուն իրարու չետ շինած անկիւնը՝ որն որ կրնան կազմել առանց վերի ըսուածին վեսա մը չասցնելու ոսպին դաշտը կը կոչուի։ Եւ եթէ մեծ ադցյն անկիւն մը ըլլարու ըլլայ նցն ատեն առանցքին վրայ բնկաց ճառագայթը զիսաւոր առանցքին պէս շիտակ չիկնար յառաջանալ, չափա կը բեկանի, որով վերի ըսուածը չիկասարուիր։

227. Ոսպերուն կազմած պատկերները։ — Եսորը ըսածներնէս զիսաւոր կրնանք ոսպերէն անցած առարկաներու պատկերներուն տեղն ու զիւըը դանել։ Պատ. 274ին մէջ լին
պատ. 274.



առարկան՝ թիւին մէկ կողմը չ չնոցէն չեռու կը կենաց։ Ուն բնկաց ճառագայթները՝ ոսպին կենդրութիւն ձգուած առանցքին

ա՛ կէտին վրայ կը ժողվարին, ուստի ա՛ը Ամին պատկերն է, նցյնպէս յը թին պատկերն է, որով եւ ա՛ք Ամ առարկային պատկերն է, որն որ աս դէպքիս մէջ իրական պատկերն է (Ճառագայթներուն ժողվու ելովը կազմուած) եւ դլխիվայր է, իսկ առարկայէն մէծ ըլլալը՝ ոսպէն հեռու գանուելէն է: Թէ որ առարկան ոսպէն կրկին հնոցի հեռաւորութիւն ունենալու ըլլայ՝ ան ատեն պատկերն ալ նցյն հեռաւորութիւնը կ'ունենայ, ուստի պատկերն ու առարկան նցյն մէծութիւնը կ'ունենան:

Իմէ որ առարկան ոսպէն աւելի հեռացընելու ըլլանք՝ պատկերը այնչափ կը մօտենայ, ուստի հեռու առականերէն պղտիկ ու դլխիվայր պատկերներ կ'ունենանք. Պատ. 274ին մէջ ա՛ք առարկայ մը ըլլալու ըլլայ՝ իր պատկերը Ամ կ'ըլլայ:


Ծածներնէն կը հետեւի որ պատկերները առարկաներուն հետ այնպէս կը համեմատին՝ ինչպէս իրենց՝ հնոցէն ունեցած հեռաւորութիւնները: Դարձեալ կարճ հնոցի հեռաւորութիւն ունեցող ոսպերը՝ հեռաւոր առարկաներու պատկերները աւելի կը պղտիկցընեն. բայց անոր հակառակ՝ որովհետեւ որչափ որ առարկան առանց հնոցը անցնելու՝ ոսպին մօտենալու ըլլայ նէ, այնչափ ալ մէծ պատկեր կու տայ, անոր համար կարճ հնոցի հեռաւորութիւն ունեցող ոսպերուն մէջ՝ մէրձաւոր առարկաները մէծագոյն ալ պատկերներ կու տան՝ քան թէ երկայն հնոցի հեռաւորութիւն ունեցող ոսպերը:

Վսոնց փորձերը դիւրաւ մը կը տեսնենք՝ թէ որ զանազան ոսպեր ունենանք, որոնք կազմոնի մը վրայ յարմարցընելով ու առջին ալ ճրագ մը դնելով՝ աստիճանաւոր տեղւոյ մը վրայ մօտ հեռու շարժենք:


Վարկայ մը եթէ հնոցի հեռաւորութեան մէջի կողմերը գտնուելու ըլլայ՝ պատկերը չիկրնար ճառագայթներուն ժողվուելով ելլել, ինչու որ ելած ճառագայթները կը բացուին ու կը ցրուին. Պատ. 275ին մէջ Ամը ոսպին ու հնոցին մէջտեղերը գտնուող առարկայ մըն է. լիէն եկող ճառագայթները ոսպէն անցնելով՝ երթարով կը բացուին, իբրեւ թէ աէն եկած ըլլային. թէն ինկող ճառագայթներն ալ այնպէս կը բացուին՝ իբրեւ թէ թէն եկած ըլլային. ուստի ոսպին մէկալ կողմն եղող աչք մը՝ Ամին եկող ճառագայթները այնպէս մը կը տեսնէ՝ իբրեւ թէ արէն եկած ըլլային. ուրեմն Ամին առերեւոյթ կամ զօրութենական պատկերը ար է, որն որ Ամին մէծ է, մանրագէտներուն մէջ գործածուած ոսպերը աս տեսակ են, ու մէծցած պատկերն ալ աս եղանակաւ կը մէծնայ:

Գոգաւոր ոսպերը աս վերջի գէպքին պէս՝ ճառագայթները չեն ժողվեր, ու անոր պէս ալ պատկերները՝ առարկան

Aug. 275.




գտնուող կողմը կ'ելէ, բայց միշտ պղպիկցած ու շիտակ, ինչ-
պէս զատ. 276ին մէջ ԱՅ առարկային պատկերը ար է:
զատ. 276.



アセチル化を施した多孔性セルロースを用いたPLGA結合多孔性セル

228. Վրեւանկարին բաղադրութիւնը:—Քառաջագոյն լսած ենք թէ ինչպէս լուսոյ ճառագայթ մը պղտիկ ծակէ մ'անցնելով՝ սղոցածի մը վրայ իյնալու ըլլայ՝ կրտ ու անհաջող կամ ուժեղ կրտ կազմէ (Պատ. 277): Արշափ որ սղոցածին Պատ. 277.



բեկանոց անկիւնը մեծ ըլլալու ըլլայ, պյուսափ արեւանկարին երկայնութիւնն ալ կը մեծնայ, նոյնպէս սղոցածին նիւթն ալ արեւանկարին երկայնութեանը վրայ ազգեցութիւն կ'ընէ:

Վրեւանկարը զանազան գյուներէ բաղկացած է, որոնց զինուորները առանք են՝ վերէն սկսած՝ Կորուր, Կորուր, Պայտ, Կառան, Կառան, Կառան, Լիուզի դոյն (Indigo) ու Մանուշիուն:

Ճէ՛ որ ճառագայթին մասած ծակը 1էն մինչուկ 2 միլիմետր ըստ ճեղքուած մ'ըլլայ՝ որն որ սղոցածին առանցքէն զուգահեռական ըլլայ, զարձեալ՝ ճէ՛ որ սղոցածին բեկանող անկիւնը 60 աստիճան ու արեւանկարը 2էն մինչուկ 3 մէտր հեռու տեղ մը կազմուելու ըլլայ, նոյն առեն վերի գյուները իրարմէ բաժնուած զատ զատ որոշ կը տեսնուին, եւ արեւանկարին մէջուն զը ճերմակ շիմնար:

Վ.ս սղոցածական գյուները տեսներու համար՝ բաւական է որ նաեւ սղոցածով մը բարակ լուսաւոր առարկայի մը նայուի:


Գյուներուն կարգին միտ գնելու ըլլանք՝ կ'իմանանք որ՝ ամեն գունաւոր ճառագայթիներն ալ հաւասար չեն բեկանիրա, ասիկա նոյն իսկ ճերմակ ճառագայթի մը՝ սղոցածի ճեռօք՝ գունաւոր ճառագայթիներու վերլուծուիլը կը ցուցընէ, ինչու որ եթէ հաւասարապէս բեկանելու ըլլային նէ, ճերմակ կը մասնէին ճերմակ ալ կ'ելլէին: Աւստի ասանկով կարմիր ճառագայթիները մանուշակագ գյուներուն հետ անկիւն մը կը կազմնէն, եւ միշտ մանուշակը (մանուշակագ գյունը) կարմիրէն աւելի կը բեկանի, իսկ կարմիրը ամենէն քիչ բեկանողն է, նոյնպէս կանանչը կարմիրէն աւելի ու մանուշակէն քիչ բեկանողն է, որովհետեւ արեւանկարին մէջ երկուքին մէջուն զը կ'ինայ:

Կան մարմիններ՝ որոնք արեւաւ ամեն ճառագայթիներն ալ չեն անցըներ, ինչպէս ծծմբութեղակի յուծուածը, անոր համար ճէ՛ որ արեւաւ ճառագայթը ասոնցմէ անցնելուն ետեւ ժաղգաւելու ըլլայ՝ կը տեսնենք որ գյուները իրարմէ կը զատուին, մէջելուն գյուն կը պակսի. աս փորձը նաեւ մասն կապցաւ ապակիսկ ալ կընայ ըլլալ: Իրարմէ բաժնուած գյուները միշտ կ'ըորաձեւ կ'ըլլան, որոնք իրարու հետ միանալու որ ըլլան ննջուես որ ամբողջ եօմբը գյուներն ալ երած ժամանակը կը պատահէի, ան առեն երկայնաձեւ, ու քովերը շիտակ ճեւ մը կ'առնուն:

* Աւելարն՝ որն որ տեսարանութեան մէջ մեծ արգիւնք ունի եւ նոյն իսկ լուսայ վերլուծութիւնը իրեն պարական ենք, եօմբը գյուները կամ գունաւոր ճառագայթիները՝ Համազար կը կոչէ, որով եւ ճերմակ ըլլաը զանազան համազգի լշուերէ կազմուած կ'ըլլայ, բայց մենք ամէն մէկ զանազան գյուները կամ

զունաւոր ճառագայթները դուռ՝ կը կոչենք, որովհետեւ ուրիշ զունաւոր ճառագայթներու չեն մերուծուիր. Հսու աս սղցած ական գցներան պարզութիւնը կ'ուզենք ցաւցընել։ Ասոր փորձը դիւրին է. (պատ. 278) նախ լուսոյ օ ճերմակ ճառագայթը ու սղցածին ձեռագ եօմը գցներու բաժնելով՝ ու շխանկ երեսի մը վրայ ժաղվելու ըլլանք՝ կրնանք ան եօմը գցներէն մէկը՝ զորօրինակ կապցաւը կամ կանանչը կամ օ մանուշակը դարձեալ ուրիշի սղցած է մ'ան-


պատ. 278.



ցընել. Եւ կը դանենք որ այն վրայ դարձեալ նոյն մանուշակ գցներ կ'ելլէ։

Եթեւուն ճերմակ ճառագայթը եօմը զունաւոր ճառագայթներէ կազմուած ըլլալուն սառագութիւնն անկէ ալ կը հաստատի որ՝ երրոր ան բաժնեւած եօմնեցունեան ճառագայթները՝ դարձեալ ժաղվելու ըլլանք՝ զորօրինակ ու սպազ (պատ. 279). ան տաեն ժ թղթին կամ աղօս ապակւոյն վրայ։


պատ. 279.



Փայլուն ճերմակներմակ կ'երեւան։ Ժէ որ թուղթը կամ աղօս ապակին ժէն հեռաւ տեղ մը բանելու ըլլանք՝ զորօրինակ ո՞սին վրայ, արևանեկարը նորէն կ'ելլէ, բայց ներհակ դիրքով. ասիկա կը ցացընէ՝ որ ժ նն վրայ ճառագայթները իրար կը կարեն կոր եղեր, ուստի ժէ որ ան կէտին վրայ հոյլի մը դնելու ըլլանք՝ ցողացեալ ճառագայթները ո՞ս նն վրայ դարձեալ արևանեկար մը կը կազմէն։

¹ Կան բնագետներ որ միայն կարդրը, գեղմնն ու կոսպորտ պարզ կը դնեն, կամ կարմիրը, զեղինն ու մահաւակը, որովհետեւ մէկալունել։ Կըսեն մնացնես ներկերան մէջ զեղմնը կա- պոլութի հետ կանանչ, կարմիրը կա- մաւշակը, որովհետեւ մէկալունել։ պոլութի հետ մնան շակ կու ուսոյ և ուսոյ

իմէ սղոցած ական գոյները ամէնը մէկանց ճերմակ գոյնը կը կազմէն՝ դարձեալ Կեւտոնին մէկ գեղեցիկ փորձովը կրնանք իմանալ, ասիկա անոր վրայ կայացեալ է որ՝ երբոր երկայն սղոցած ական արեւանկարը՝ երկրորդ սղոցածով մը յարմար դիրքով դիտելու ըլլանք՝ դարձեալ կատարեալ ճերմակ կըօր մը կը տեսնենք: Պատ. 280ին մէջ կ'ու արեւանկար մ'ըլլայ՝ որն որ ոլառ. 280.



Մ սղոցածէն պատճառի. Հիմա թէ որ ուրիշ մէկ ի սղոցած մը այնպիսի դիրքի մը մէջ դնենք՝ որով նոյն կ'ու արեւանկարը կ'ելլէք՝ թէ որ ոռ ուղղութեամի իր վրայ լուսոյ ճառագայթ մը իյնալու ըլլար, յայտնի է որ արեւանկարէն իր վրայ նիկող եօմնգունեան ճառագայթներն ալ՝ ամէնը մէկանկ ոռ ուղղութեամի գույք կ'ելլեն. ուստի օնի վրայ գտնուող աչք մը՝ որի ուղղութեան վրայ՝ եօմնգունեան արեւանկարին ճեփճերմակ պատկերը կը տեսնէ:

Եթէ կըօր տախտակ մը առնելու ըլլանք ու եօմնը հասած բաժներգ՝ սղոցած ական գոյներուն նման զայներով՝ ամէն մէկ մասը ներկելու ըլլանք. կըօր տախտակը կենդրունի մը վրայ շուտ դարձնելու առեն զոյները աներեւոյթ կ'ըլլան ու միայն ճերմակ կ'երեւայ. և այնչափ աւելի ճերմակ կ'երեւայ որչափ որ գոյները արեւանկարինին նման ու նոյն դիրքով կ'նշանակեն և թէ սղոցածը կազմածով մը արագ ճօճալ տալու ըլլանք, արեւանկարը շուտ շուտ երթարգ գալով ճերմակ երկայնաձեւ պատկեր մը կը կազմէ: Առնց պատճառը ան է՝ որ աչքը ան շուտառնթեան մէջ չկրնարգ ամէն մէկ գոյնը զատ զատ տեսնել ու սրուել՝ ամէնը մէկանց կը տեսնէ, ամէնը մէկանց իր տեսութեան ջիզը կը զգածեն, որով եւ եօմնգունեան ճառագայթները սպիտակաց դն ճառագայթ մը կը տեսնուի:

Երեւուն տեղ եթէ ուրիշ արհեստական լուսոյ կամ բոցի մը նկարը զննելու ըլլանք՝ կը զանենք որ նոյն լուսանկարը արեւանկարէն զատ գոյն մը չիւգարունակեր ու միշտ նոյն կարգը կը պահէ. բայց հասարակուն


լուսանկարին մէջ՝ արեւանկարին քանի մը գոյնը պակաս կ'ըլլայ և բոցոյն գոյնը նկարին մէջ տիրող գոյնը կ'ըլլայ։

229. Լրացուցիչ գոյներ ու բնական գոյներ։ — Առովեցանք որ ամէն պարզ գոյները՝ արեւանկարին ցուցըցած վիճակին մէջ՝ դարձեալ միանալով ձերմակ գոյնը կու տան։ ուրեմն թէ որ արեւանկարին մէջէն գոյն պակսեցընելով կամ համեմատութիւնը փոխելով ժողվելու ըլլանք՝ ձերմակէն զատ գոյն մը կ'ունենանք. զօրօրինակ՝ արեւանկարին կարմիր գոյնը մէկդի առնելու որ ըլլանք՝ ձերմակին տեղ կապցատի զարնող գոյն մը կ'ելլէ, որուն վրայ կարմիրը դարձեալ գրուելուն պէս՝ ձերմակ գոյնը կ'ելլէ։ Երդ ան երկու գոյները՝ որոնք որ փոփոխակի իրար ձերմիկի կը լեցընեն, կամ միանալով ձերմակ գոյնը կու տան, Լըշուցիւ բայներ (Couleurs complémentaires) կը կոչուին։ Խերաբանչիւր գոյն իր լրացուցիչն ունի, ինչու որ ձերմակ շրւյալուն պատճառը՝ քանի մը ճառագայթներու պակսութիւնն է, որոնք թէ որ մէկտեղ առնուելու ըլլան՝ լրացուցիչ գոյնը կը կաղմեն։ Մանուշակը՝ որն որ քիչ կամ շատ կարմիրի կը զարնէ, զանազան կանանց գոյներու լրացուցիչ գոյն է։ Յառաջագոյն ծծմբոյ թթու. - լեզակի լուծուածը յիշեցինք. ասիկա արեւանկարին վրայ միայն կարմիրն ու կապցատ մասը կը թողւ. հոս կարմիրը շատ որոշ է, իսկ կապցատը մանուշակի ու քիչ մ'ալ կանանչի կը զարնէ. ուրեմն ան լուծուածէն անցած ճառագայթներուն մէջ գեղինը ու նարնջին բոլորովին կը պակսին, նոյնպէս զրեթէ բոլոր կանանչը, ու քիչ մ'ալ մանուշակ. Հիմա առ պակսող մասերը զատ մէկտեղ առնելու ըլլանք նէ՝ յայտնի է որ գեղինը տիրող գոյն կ'ըլլայ. ուրեմն գեղինը լեզակի լուծուածին կապցատին լրացուցիչն է. ինչպէս նաեւ՝ կապցար զատ առնելով՝ մէկալ վեց գոյները իրաբու հետ խառնելու ըլլանք՝ գեղին կամ նարնջի գոյնը կ'ելլէ. ուստի միշտ կապցար գեղինին կամ նարնջին լրացուցիչ գոյնը կ'ըլլայ։ Ուշափ որ կապցար կանանչի զարնելու ըլլայ՝ այնչափ ալ իր լրացուցիչ գոյնը (գեղինը)՝ կարմիրի կը զարնէ։

Խելափէս որ սղոցածը արեւուն լրուը վերլուծելու ծառայեց՝ նոյնպէս ուրիշ մարմնոց բնական գոյներն ալ վերլուծելու կը ծառայէ. միայն զննելի մարմինէն բարակ կտոր մը հանելու և սղոցածին առջին բռնելու է։

Ուր թղթի մը վրայ զանազան գունաւոր թղթի կտորներ կամ շերտեր կազցընենք, որոնց լայնութիւնը մէկ միլիմէտրի չափ ըլլայ (Պատ. 281). Աը ձերմակ, Տը գեղին, Ցը նարնջի, Կը խիստ կարմիր, Զը կանանց ու Եը կապցատ. հիմա ասոնք մէկ ոտնաշափ հեռու սղոցածով մը՝ որուն առանցքը թթու.

թերուն երկայնութեան հետ զուգահեռական ըլլայ, զննելու ըլլանք, գունաւոր շերտերը նախ իրենց տեղեն կը խո- պատ. 281.



տորին, երկրորդ ալ իրենց տարրական կամ պարզ գցներուն կը վերլուծուին: Ճերմակ շերտը կատարեալ արեւանկար մը կու տայ՝ կարմիրէն սկսած մինչուկ մանուշակ. գեղին թղթին նկարը ա- րեւանկարին շատ կը մօտենայ, իր վրան կարմիր, նարնջի, գեղին ու կանանչ գց- ները կը տեսնուին, միայն կապցյան ու մա- նուշակը կը պակսի. ուրեմն գեղին թղթ- ին գցնին՝ կապցյան ու մանուշակը կը պակսի՝ ճերմակ ըլլալու համար: Յի՞ն՝ այս- ինքն նարնջին նկարին մէջ՝ կապցյան ու մանուշակէն զատ՝ կանանչն ալ կը պակսի. Կի՞ն՝ այսինքն կարմի- րին նկարը՝ ամենէն քիչ տարածուած է, ու կարմիրէն զատ քիչ մ’ ալ նարնջի գցն ունի: Աս չորս նկարներուն մէջն ալ կարմիր կայ, ուստի՝ վերի կողմի եզրները շիտակ գիծ մը կը ձեւացընեն, որովհետեւ ինչպէս գիտենք կարմիրը ամենէն քիչ խոտորողն է. իսկ վարինները աստիճանաւոր են, ինչպէս որ Պատկերին մէջ ալ յայտնի կը տեսնենք. Օին ու Եին՝ այսինքն՝ կանանչին ու կապցյանին գցները շատ քիչ կարմիր ունին, ա- նոր համար նկարին մէջ կարմիր ծայրը գրեթէ բոլորովին կը պակսի. եւ ասկէ է որ աս երկու նկարները՝ կարմիրին նկարէն շատ խոտորած են:

Դարակ ճերմակ թղթի տեղ՝ լայն թուղթ մը զննելու ըլլանք՝ մ.ջտեղը ճերմակ ու քովերը գունաւոր կը տեսնենք, զօրորինակ ար (Պատ. 282) ճերմակ թուղթը զննելու ըլլանք՝ անանի սղոցածով մը՝ որուն առանցքը թղթին երկայնութեան վրայ ուղանեին կը կենայ, ան ատեն նկարներէն շատերը ի- րարու վրայ կ’իյնան. կարմիր նկարը կրէն մինչեւ կր’ կը տարա- ծուի, նարնջին մէն մինչուկ մ’, գեղինը դէն մինչուկ դ’, եւ այլն, վերջապէս մանուշակը մէն մինչուկ մ’. յայտնի է հիմա որ՝ մ’ ին ու կր’ին մէջտեղը ամէն տեսակ նկարէն կյնալով՝ նշյն տեղը պէտք է որ ճերմակ երեւայ. կրին ու մին մէջտեղը միայն կար- միր է. մին ու դին մէջ՝ կարմիր ու նարնջի, դին ու կիմին մէջ՝ կարմիր, նարնջի ու գեղին. ասոնցմէ ետեւ նաեւ կանանչ, ե- տեւէն կապցյա, եւ այլն կու գան. ուստի բոլը նկարին ճոշը կարմիրով կը սկսի գեղինով կը շարունակուի, ու ճերմակով կը լմըննայ: Վարի նկարին վարի ճոշը մանուշակով կը սկսի՝ կապցյաով կը շարունակուի ու գարձեալ ճերմկով կը լմըննայ:

Պատ. 282.

Խնչ որ ճերմակ թղթին վրայ ըստնք նէ՛ ամէն տեսակ ճերմակ ընդարձակ առարկաներուն ալ կը պատշաճի . միայն ասոնց եղբները գունաւորած կը տեսնուին :

Ճերմակ յատակի մը վրայ լայնկեկ սեւ զիծ մը սղոցածով զննելու որ ըլլանք, վերի ըսածներնուս ըստ ամենայնի հակառակ երեւոյթները կը տեսնենք . ասիկա անկէ յառաջ կու գոյ որ սեւ դիմը չէ՝ որ սղոցածին վրայ ըշոր կ'արձրէ . հազար իր քովի ճերմակ շրջանակը : Թէ որ սեւ դիմը շատ նեղ ըլլալու ըլլայ՝ նկարին մշջտեղի սեւ ը բոլորովին կը գերնայ :

Ա ճերմակի մը մէջ տեսանք որ՝ մարմնոյն կարմիր գոյնը վերլուծուելով՝ զրեթէ դարձեալ կարմիր տուաւ . ուրեմն նոյն մարմնոյն՝ առ անց սղոցածի մեր աչքին կարմիր տեսնուելուն պատճառը ուրիշ բան չէ . բայց եթէ որ նոյն մարմինը արեւէն առած ճերմակ լոյսէն միայն պարզ կարմիր ճառագայթը մեր աչքին կը ցոլացընէ . թէ որ ամէնն ալ ցոլացընելու ըլլար՝ ան ատեն ճերմակ կ'երեւար . իսկ թէ որ կարմինը ալ ցոլացընելու ըլլար՝ յայտնի է որ սեւ կ'երեւար . պյուպէս է ուրիշ ինչ եւ իցէ գունով մարմնոց վրայ ալ . ուրեմն սեւ մարմինները բոլոր ճառագայթները կը կլեն . իսկ ուրիշ ինչ եւ իցէ գունաւոր մարմինները՝ ցոլացուցած ճառագայթներնուն՝ համեմատ կը տեսնուին, եւ շատ անգամ ճառագայթները իրարու հետ բազագրելով կը խրկէն . եւ պյուպէս բազագրեալ ճառագայթներով միագոյն կը տեսնուին :

230. | ուսոյ բեկանելիութիւնն ու ցրումը : — Ո՞նչեւ հիմա ըսածնիս ժողվելու ըլլանք՝ ասերկու յառաջազրութիւնները կրնանք կազմել . 1) թէ ուղղակի եւ թէ ցոլացեալ լշուր՝ օտարազգի ճառագայթներէ կազմուած է՝ որոնցմէ ոմանք մէկալներէն աւելի բեկանելի են . եւ 2) ան ամէն մէկ ճառագայթը՝ որն որ մեր տեսանելեացը վրայ մասնաւոր գունոյ աղդեցութիւն մը կ'ընէ, զատ որոշեալ բեկանելիութիւն ունի, ուստի դցներուն վրայ տեսած տարբերութիւննիս իրենց բեկանելիութենէն է, եւ ասերկու յատկութիւններուն իրարու հետ ունեցած կապակցութեանն համար՝ ճառագայթները ան գոյներով կը նշանակուին՝ որոնք նոյներուն բեկանելիութեան աստիճանին կը պատշաճին :

| ուսոյ ամէն ճառագայթները իրենց բեկանելիութիւնն ունենալով՝ սղոցածի մը ձեռագ գոյներուն իրարմէ բաժնու իլլ Ցըս-ը (Dispersion) կը կոչուի . աս ցրումը ամէն մարմնոց մէջ նոյն չէ . ուստի նիւթի մը ցրելու կարողութիւնը այնչափ մեծ է որչափ կարմիրին ու մանուշակին բեկման յայտարարներուն տար-

բերութիւնը մեծ է. զօրօրինակ ջրոյ համար կարմիր ճառագայթին բեկման յայտարարն է 1,330, իսկ մանուշակինը՝ 1,344, ասոնց տարբերութիւնը 0,014. կապար - ապակւոյն համար՝ կարմիրին բեկման յայտարարն է՝ 1,628, իսկ մանուշակինը՝ 1,671, ասոնց տարբերութիւնը 0,043. ուրեմն ապակւոյն ցրուելու զօրութիւնը՝ ջրինէն 3 անգամ մեծ է:

Ապակւոյ մէջ կապար խառնելով՝ գյուները ցրուելու զօրութիւնը շատ կ'աւելինայ. անոր համար խիճապակի (Flintglass) ըսուածը՝ որն որ կապար ունի, թագապակի (Crown glass) ըսուածին համեմատութեամբ՝ կրկին կը ցրուէ: Եղերնու իսկդերը միշտ ջրէն աւելի կը ցրուէն, եւ աս յատկութիւնը իրենց ջրածինին կը տրուի: Ցիտորապաթը ու տպագիսնը խիստ քիչ ցրուելու կարողութիւն ունին:

231. Ենգունականութիւն: — | ուսոյ մը ճառագայթը՝ մարմինէ մը անցնելու ատեն բեկանելով՝ միշտ ալ գյուները կը ցրուին, որով եւ նոյն մարմինցն ձեռօք տեսնուած առարկան կը գունաւորիու անորոշ կ'երեւայ, ինչպէս հասարակ ոսպերու մէջ կը պատահի եւ ասիկա դիտակներու համար շատ վնասակար է: Երկայն ատեն այնպէս կը կարծէին որ անդառական (achromatique) սղոցածներ կամ ոսպեր ունենալին անկարելի է, այսինքն՝ այնպիսի սղոցածներ կամ ոսպեր՝ որոնց մէջ լցոյս առանց ցրուելու բեկանի. նաեւ նեւտրոնին՝ անդառականիւն (Achromatisme) անկարելի կ'երեւար. որովհետեւ այնպէս կը կարծուեր որ բեկում առանց ցրումի չիկրնար ըլլալ. թէպէտ եւէրին՝ անկարելի չէր երեւար: Հէլ անդղիացին 1733ին անգունական հեռադէտներ շնելու սկսաւ: Բայց Տըլլընտ² եղաւ որ 1757ին առջի անգամուն հրատարակեց անգունական ոսպին գիւտը, որն որ աստղաբաշխութեան համար շատ օգտակար եղաւ:

Ենգունականութիւնը եղանակաւ մը ձեռք բերելու համար՝ դիտնալու է թէ ինչ պատճառաւ արեւուն թէ ուղղակի եւ թէ ցոլացեալ լցոյս միշտ անգոյն կը տեսնենք, թէպէտ եւ, ինչպէս դիտենք օդին մէջ բեկանելէն ետեւ մեզի կը հասնին. ասոր պատճառն ան է՝ որ աս լուսոյն զանազան բեկանելութիւն ունեցող ճառագայթները իրարմէ զուգահեռական կը յառաջանան, ու մէկտեղ մեր աշքին կը հանդիպին, որով եւ ճերմակ կ'ներեւան, իսկ սղոցածի մը ձեռօք ճերմակ ճառագայթը գունաւոր մասանց կը վերլուծի, որովհետեւ նոյնին մէջ բեկմամբ աս զուգահեռականութիւնը կը բարձուի. ուրեմն աս զուգահեռականութիւնը ձեռք բերուածին պէս՝ անգունականութիւնն ալ ձեռք կը ձգուի: Ուստի թէ որ երկու լի ու թ (Պատ. 283) սղոցածները՝ այնպէս մը քովիչ քով դնելու ըլլակի՝ որ բեկանող

1 1707ին Պատգէլ հնած զերմանացի 2 Անդղիացի մէջ երեւելի տեսագէտ մէծ մաժէ մադիքոսու բնադիք մըն է: (Opticien) մըն էր՝ 1706ին ծնած:

Պատ. 283. Եղանակիւնները իրարու հակառակ դիրք ու-
նենան՝ ան ատեն մէկը մէկալին ազգեցութիւնը
բաժնալով՝ պյօխնիքն մէկէն մօած ու իրարմէ-
բաժնուած դունց ճառագայթները՝ մէկալին
ձեռօք իրարու մօաւենալով՝ կրնան ճառագայթ-
ները իրարմէ զուգաչեռական յառաջնաւլ-
բայց սղցածները զանազան նիւթերէ ըլլալու-
եւ պյօխիսի բեկանող անկիւններ ունենալու են՝
որ երկուքին ալ արեւանկարները իրարու հա-
ւասար ըլլան. զորորինակ թէ որ խիճապակւոյ ու թագապակւոյ
սղցածներ առնենք, որովհետեւ առջնը աւելի կը ցրուէ, անոր
համար՝ իր բեկանող անկիւնը աւելի պղտիկ ըլլալու է, պյօխնիքն
և աքինին կէսին չափ: Դարձեալ փորձերը ցուցրցած են՝ որ
բեկան կարողութիւնը՝ ցրումին հետ համեմատական չէ, անոր
համար՝ թէպէտ վերի ըսուած եղանակաւ ցրումը կը բարձուի,
բայց խոտորումը կամ բեկումը միշտ կը մնայ:

Հիմա ոսպերուն գալով՝ յայտնի է որ պարզ ոսպ մը ինչ
նիւթէ որ ըլլայ նէ ըլլայ՝ զանազան ճառագայթները զանազան
եղանակաւ կը բեկանէ, ուստի ճերմակ ճառագայթի մը ամէն
մէկ մասանցը համար ալ զատ հնոց կ'ունենայ, ուստի եւ ամենէն
շատ բեկանող մանուշակ ճառագայթին հնոցը՝ ոսպին աւելի մօս
պիտ' որ ըլլայ քան թէ կարմիրինը: Աս եղանակաւ ամէն մէկ
գունաւոր ճառագայթներուն հնոցները ետեւէ ետեւ շարուե-
լով՝ ոսպին ձեռօք տեսնուած կամ զննուած առարկային պատ-
կերը չըրս դին գունաւոր շրջանակներ կ'ունենայ, որով տեսա-
բանական զննութեանց անորոշութիւն կը պատճառէ. ասոր
դիւրաւ փորձը առնելու համար՝ խիստ կօրնթարդ ոսպով մը
գրքի մը նշանագիրներուն նայնիք, եւ կամ հեռաւոր առարկայի
մը պատկերը ազօտ ապակւոյ մը վրայ հանենք. նոյն երեւոյթը
շատ ստորին աստիճանի գիտակներու մէջ ալ կը տեսնուի:

Ոսպերը անգունական ընելը՝ սղցածներուն սկզբանը

Պատ. 284. Վրայ հաստատուած է. ուստի անգունական ոսպերը


պարզ օտարազգի ապակիներէ կազմուած ոսպեր են
եւ հասարակորէն՝ թագապակիէ կորնթարդ ոսպ մը՝
խիճապակիէ ցրուող ոսպի մը հետ կը միացընեն,
բնչպէս պատ. 284ին մէջ կը տեսնենք. Անը թագ-
ապակիէ ու թթը խիճապակիէ ոսպ մըն է. ասոնց-
մով գցներուն ցրուիլը կը խափանուի, բայց խո-
տորումը կամ ճառագայթներուն կէտի մը վրայ
ժողվուիլը կը մնայ. աս անգունական ոսպերն են որ
հեռագետներուն, ու մանրագետներուն մէջ մէծ օ-
գտիւ կը գործածուին:

232. Տեսաբանական երեւցիթները որչափ որ սքանչելի են նէ , նշյնչափ ալ աս երեւցիթները մեզի հաղորդող միջնորդը սքանչելի է , եւ միանդամայն վաճենիմաստութեան ծանօթութեան գործիք մըն է : Մտցայ է թէ մասնաւոր ջիղերու զգածուելէն է՝ որ լուսոյ ու գունոց զգացումը կ'ունենանք , նշյնպէս նշյն ջիղերուն դադարումն է որ խաւար կը ծնանի , բայց միշտ տեսանելիքն է որ արտաքին ճառագայթները ներքին ջիղերուն վրայ՝ մեր զգալուն համաձայն ազդել կու տայ . այսինքն՝ այն պէս ազդել կու տայ՝ որ կրնանք անով առարկաները իրարմէ զանազանել . անոր համար շատ ստորին աստիճանի անասուններ՝ աչքի կատարեալ կազմութիւնը չունենալով բարձրագոյններուն պէս չեն զգար , հապա միայն խաւարին ու լուսոյ տարբերութիւնը կ'իմանան , որն որ ջիղերու պարզապէս զգածուելէն ու չզգածուելէն յառաջ կու դայ :

Վաքի կազմածներուն մէջ երկու գլխաւոր աարերութիւն կը տեսնենք . ոմանք հաստատին կամ բարձրէու կ'ըսուին , ինչպէս է միջաներունը ու խեցեմորթներունը . ոմանք ալ դրաւ կ'ըսուին եւ ժողովու կ'ըսուին կամ առաջնորդներուն են , ինչպէս բարձրագոյն անասուններուն ու մարդկանց աչքերը . մենք միայն ետքիններուն վրայ պիտի խօսինք :

233. Պարզ աչքերը : — Ճաղալիք ոսպով կամ սառնակերպով կազմուած աչքերուն մէջ՝ հասարակ ժողովիք ոսպերուն պէս՝ առարկայի մը պատկերը ջիղերուն վրայ կը ծնանի , որոնք աչքին ետեւը ցանցակերպ թաղանթ մը կը ձեւացընեն , կամ ուրիշ եղանակաւ ըսելու համար՝ ինչ եւ իցէ առարկայէ մը աչքին վրայ ինկող ճառագայթները՝ թափանցիկ միջոցներէ անցնելով ու բեկանելով ցանցաթաղանթին վրայ կու դան կը ժողովուին : Պատ . 285ը մարդու աչք մը կը ներկայացընէ . բոլոր աչքին գնդակը՝ որն որ զանազան գնդերներով կընայ շարժիլ , ի կարծը մաշկով կամ թաղանթով մը պատած է՝ որուն առջևւի և կողմը թափանցիկ է . աս թափանցիկ մասը ԵՆԴՐԵ- (Corne) կը կոչուի , իսկ մէկալ իի ձերմակ ու անթափանցիկ մասը՝ Կ-Ր-Ճ-Ր-Հ-Ն- (կամ Կ-Ր-Ճ-Ր-Բ-Ա-Ն-) (Sclerotique) : Եղջերեան դուրս ցցուած կամ ուռած է , եւ իր ետեւը իի՛ Ծ-Ճ-Ն- (Iris) կայ՝ որն որ տափակ ու կլոր է . ծիածանին մէջտեղը կլոր ծակ մը կայ ջջ՝ որն որ դրսէն սեւ կ'երեւայ , եւ կը կոչուի Բ-Ք- (Pupille) . ծիածանին ու բիբին ետեւը կ Ո-Ր- կամ Ս-Ն-Ի-Շ- (Cristallin) կայ . ոսպին ու


Եղբերեային մէջտեղը վճիռ ու աղոտկեկ ծորելով մը լեցուած է, որն որ քայլն հէ-դ (Humeur aqueuse) կը կոչուի . իսկ ու-
ղաւու . 285.



պին ետեւի կողմը՝ թափանցիկ գողողակերպ նիւթով մը լեցուած է՝ որն որ Ա-դ-է-ա հէ-դ (Humeur vitrée) կը կոչուի : իի կարծրամաշկին վրայ ներսի կողմը Ե-է-է-մ-է (Tunique vasculaire) տարածուած է, ասոր վրայ ալ Ց-ա-շ-ա-շ-է (Rétine) տարածուած է, որն որ ուրիշ բան չէ՝ բայց եթէ ո տեսութեան ջղին տարածութիւնը կամ շարունակութիւնը : Երակամաշկը՝ որն որ աչքին բոլոր ներսի գին բռնած է, սեւ ներկանիւթով մը կամ սեւանիւթով (Pigment) պատած է, աս սեւութիւնը անոր համար է՝ որ ըոլայ թէ ցուլացմամբ՝ աչքին մէջի նկարը կամ պատկերը շփոթի կամ վնասի . նոյն պատճառաւ է որ հեռադէտներուն մէջի դիերը միշտ սեւ կը լլան :

Վ. ս եղանակաւ կազմուած աչքերնուս եկող ճառագայթ-ներուն մէկ մասը՝ ձերմակ կարծրամաշկին վրայ իյնալով՝ անկանոն եղանակաւ ամէն կողմ կը սփորի, իսկ մէկ մասն ալ եղջերեայէն ներս կը մտնէ, բայց հօն ծիածանին հանդիպելով՝ ճառագայթներուն քովի մասերը անկէ կը ցոլանան ու ծիածանին գցնը կը պատճառեն, իսկ մէջի կենդրոնական մասը բիբէն անցնելով՝ ոսպին վրայ կ'իյնայ և անոր մէջէն անցնելով կը բեկանի ու կ'երթայ ցանցամաշկին վրայ կը ժողվուի . ասան-կով ցանցամաշկին վրայ առարկայի մը պատկերը հակառակ դիր-

քով կը նկարուի ճիշդ ան եղանակաւ՝ ինչպէս որ խաւարին սենեակ ըստած գործիքին մէջ առարկաները կը նկարուին: Ինչպէս Պատ. 286ին մէջ ասպ՝ առարկային ճառագայթները սու Պատ. 286.



բիբէն ու զգ՝ ոսպէն անցնելով՝ ողին վրայ հակառակ դիրքով պատկերը մը կը հանեն:

Արևածար եղանակամ ձիու աշքի վրայ փորձել տեսնելու որ առականերուն պատկերը ինչպէս ցանցամաշկին վրայ կը

նկարուի. միայն թէ զգուշութեամբ վրային ժակ մը բանալու եւ ապահեց հիւթէն ցանցամաշկին նոյցելու է: Առ փորձը ձերմակ ճագարի աչութերուն վրայ աւելի դիրքաւ կը աւազողի, որովհետեւ ասնք երակամաշկին վրայ սեւանիւթը չունին ու կարծրամաշկին ետեւի դին թափանցիկ է:

Ծիսածանին ժակը կամ բիբը դիմունք որ կը մեծնայ կը պղոփկնայ՝ լուսոյ քիչութեան ու շառութեան համաձայն ասկէ է որ մութէն լոյս եկող մարդ մը աշութենը չիկրնար մէկէն բանալ, որովհետեւ մութի մէջ եղած առեն բիբը մեծցած ըլլարով՝ մէկէն շատ լոյս մէջը կը մըտնէ, որն որ աչուց ջիզերուն համար անտանելի ըլլարով աչքը կը խստողի. իսկ ան մեծնալը եւ դարձեալ պղոփկնալը ծիսածանին հիւսուածքէն է՝ որ զանազան գնդերներով կը ձգտուի ու թշոյ կը տրուի:

Ասզին անգունականութիւնը կամ ճառագայթները շրուելը՝ իր կարդ կարդ հիւսուածքին կը տրուի:

Վառկաներուն հակառակ դիրքով նկարուելով՝ մը շիտակ տեսնալուն մեկնութիւնը աւելի բնախօսութեան կը վերաբերի. բայց առ զիտանալու է որ՝ դիլիվայր (Ըեր) ըստած բանը՝ ուրիշ բան չէ բայց եթէ մէկ մարմանոյ մը ուրիշի մը համեմատութեամբ ունեցած դիրքը չպահելը. ինչպէս մարդու մը սոսքը գետնի վրայ ըլլարու տեղ՝ օդի վրայ ու զլուխը օդի վրայ ըլլարու տեղ՝ զետնի վրայ ըլլայնէ, սոսքը զետնին համեմատութեամբ ու զլուխը օդին համեմատութեամբ դիրքերնին փախած ըլլարուն համար՝ նոյն մարդը դիլիվայր է՝ կըսուի: Այդ որովհետեւ մը աշքին մէջ ամէն աշխարհին մէջ տեսած բաներնիս ալ մի եւ նոյն եղանակաւ. կը նկարուին ու մնան ալ մի եւ նոյն եղանակաւ. կը տեսնենք, ամէնն ալ զիտիվայրը եւ ամէնն ալ շիտակ կը տեսնենք, վասն զի ունեցած դիրքերնին մը աշքին մէջ ալ նոյն մասով չենք կընար բանը որ առիկա կամ անիկա դիլիվայր է: Դարձեալ առ ալ զիտանալու է որ Կուսութեան ջիզերը չեն որ բուն կը տեսնեն, կամ կիմանան, հազարենք ըղեղին հազորդելով ըղեղը կը տեսնէ կամ կիմանայ. որուն մէջ միոքը իր ամուռը դրան կը սեպուի: Վայքին տեսնելուն վրայ մէկայ զգայարակներն ալ առանց մեծ ազդեցութեան չեն, այնպէս որ առանց մը շօշափան օդնութեան շատ անգամ աշքերնիս կը մալուի:

234. Օ անազան չեռաւորութեանց մէջ որոշ տեսնել: — Ասպերուն վրայ խօսած ատենենիս ըստած էինք որ պատկերը՝ առարկային մօտենալուն չեռանալուն համեմատ կը հեռանայ ու.

կը մօտենայ . Եւ որովհետեւ աչքն ալ ոսպի մը պէս կ'ազդէ , եւ առարկաները ան ատենը միայն որոշ կրնանք տեսնել՝ երբոր բեկեալ ճառագայթներուն ժողովակէտը ճիշդ ցանցամաշկին վրայ կ'իյնայ , ուրեմն կրնայ մէ կը կարծել՝ որ ցանցամաշկին վրայ որոշ պատկեր մ'ելելու եւ որոշ ալ տեսնելու համար միայն մէկ որոշեալ հեռաւորութեան մէջ առարկան կրնայ կենալ . բայց փորձը կը ցուցընէ որ մեր աչքը առարկաները զանազան հեռաւորութեան մէջ ալ որոշ կը տեսնէ , զորօրինակ 10 մատի չափ հեռու ապակւոյ մը վրայ սեւ բիծ մ'ընելու ըլլանք , կրնանք իրմէ հեռագայն առարկաներ ալ որոշ տեսնել . բայց մի եւ նոյն ատեն հեռաւորը որոշ տեսած ատեննիս՝ ապակւոյն վրայ եղող մօտագոյն բիծը որոշ չենք տեսներ . իսկ թէ որ բիծը որոշ տեսնելու ըլլանք՝ հեռաւորը որոշ չենք տեսներ . ասոնց մէ կը հետեւի ուրեմն որ՝ աչքին կազմածը ինքը զինքը հեռաւորութեան համաձայն կրնայ յորմբանել (accommader) եւ ան յարմարցուցած ատեն ուրիշ հեռաւորութիւն իրենց չիդար չիհամաձայնիր : Ոմանք աս յարմարցընելու կարողութիւնը՝ դնդերներով ցանցամաշկը հեռացընելու ու մօտեցընելու վրայ կը դնեն կամ՝ աչքին առանցքին մեծնալուն ու պղտիկնալուն վրայ . ոմանք ոսպին ուռելուն ու տափակնալուն , կամ՝ շարժելուն վրայ կը դնեն , ոմանք ալ եղօերեային կորութեանը փոխուելուն վրայ . եւ ասոնք ամէնը դնդերներու ձգտելովը կամ թոյլնալով կրնան յառաջ գալ :

Անէպէտ այսպէս կրնայ աչքը զանազան հեռաւորութեան յարմարիլ , բայց ամէն հեռաւորութեան ալ չիկրնար յարմարիլ , ուստի անոր համար՝ երբոր առարկայի մը ճառագայթներուն ժողովակէտը ցանցամաշկէն ասդին կամ անդին իյնալու ըլլայ՝ ցանցամաշկին վրայ փոխանակ լուսաւոր կէտ մը նկարուելու՝ կը ըրջանակ մը կը կազմուի՝ որն որ ճառագայթները կը ցրուէ , ու անանկով առարկան անորոշ կը տեսնուի . ինչպէս թէ որ առարկայ մը աչուրներնուս շատ մօտեցընելու ըլլանք՝ աչքին կազմածը չիկրնար ան աստիճանի փոխուիլ որ կարենայ նոյն առարկային ճառագայթներուն ժողովակէտը ցանցամաշկին վրայ հանել , ուստի եւ այսպէս պատկերը ցանցամաշկին ետեւը կը մնայ :

235. Որոշ տեսութեան հեռաւորութիւնը : — Վ.մէն աչքերու համար ալ որոշ տեսնելու համար ընդհանրապէս որոշեալ հեռաւորութիւն մը կայ , որ առարկայ մը անկէ աւելի աչքին մօտեցածին կամ հեռացածին պէս կը սկսի անորոշ երեւալ . աս որոշ հեռաւորութիւնը՝ որոշ ուստի ներկայ կամ ուստի ներկայ կը կոչուի . աս հեռաւո-

բովեամբ է որ ընդհանրապէս միջակ գրերով դիրք մը կարգալու համար կը բանուի . աս հեռաւորութիւնն անցածին պէս՝ կը սկսի գժուարութեամբ կարդացուիլ, եւ որչափ որ կը մօտենայ կամ կը հեռանայ՝ ոյնչափ անորոշ կ'ըլս, եւ վերջապէս ալ շիկարդացուիր . առողջ աչքի համար աեւութեան հեռաւորութիւնը 82ն մինչեւ 10 մաս է : Անոր համար անաչքերը օրոնց որ աեւութեան հեռաւորութիւնը ասկէ . քիչ է՝ կա՞ճ-ովէ՝ կը կրչուին, իսկ որոնց որ աւելի է՝ Հետապէս :

Ըստից թէ շատ մօտ եղող մարմար մը անորոշութիւնը անկէ կը պատճառ որ ճառագայթիներուն ժողովակետը ցանցամաշկին եւնեն ինչպարով՝ ցանցամաշկին մրայ ցրուազ ճառագայթիներու ցրջանակ մը կը կազմուի . ուրեմն թէ որ ասոր առ Ձեւը առնելու ըլսանք՝ շատ տուրկաներ այ կրնան սորչ երեւոալ . առնելուն թէ զիմի կոտոր մը ու առեղով մրան ծակ մը բանանք, առնելու գիրը մ'ալ, որն որ աչքերնուս ան աստիճանի մօտեցրնեց որ այ սորչ շիկարենանք կարդայ . աս միջամկիս մէջ ծակով թուղթը աշառ բներմաս առ Ձեւը բանածնուս պէս՝ զիրերը կը մեծնան ու որոշ կը կարդանք : Ասոր պատճառը՝ քիչ ու ամենափ ճռագայթ մօտենիով ցանցամաշկին մրայ մէկ տեղ ոյն մրայ պատկերն եղելն է : Կոյն ծակով հեռաւոր առարկաներն այ սորչ կը տեսնուին :

Կարճատեսութեան (Myopie) ու Հեռատեսութեան (Presbyopia) պատճառը՝ աչքը յարմարցրներու կարգաւթեան պակսութենէն յառաջ կու զայ, որուն մրայ բնութենէն զատ սովորութիւնն այ մեծ ազգեցութիւն ունի : Կարճատեսութիւնը՝ շատ անզատ հեռաւուոր առորկաներու նայերու եւ կամ հեռաւանց նայելու սովորութիւն շատ մօտ բաներու սովորութիւնն կախում է ունենաց . նաև երկոյն առեն հեռագետով նայող աչքերը՝ առ ամենափեկոց անցաւոր կարճատեսութիւնը կ'ունենան :

Թէ կարճատեսութեան եւ թէ հեռատեսութեան պակսութիւնը կրնայ պատկետ սովորով իցուեիլ . տառնիք Աշխաց կամ Անոց անուան ծանօթ բաներ են . կարճատեսութերունը գոգաւոր՝ իսկ հեռատեսութերունը կորնիթ արդ սոսկերէ կազմուած են : Խնձու որ՝ կարճատես աչքերու մէջ՝ հեռաւուոր առարկաներուն պատկերները ցանցամաշկին առ Ձեւի զին կը նկարուին, եւ աչքը յարմարցրներու կարգութիւնը չունենարով զայաւոր ապակի զին ձեռաք առ առարկաներուն ճառագայթիները կը բացուին ու իրենց ժողովակետը հեռանարով՝ բառ ամենայժի ցանցամաշկին մրայ կ'ինայ . իսկ հեռատես աչքերու մէջ առարկային պատկերը ցանցամաշկին ենուն ի կողմէ կ'ինայ, ուստի առ պատկերը յառաջ բերելու ու ճիշտ ցանցամաշկին մրայ հանելու համար՝ աչքոցը պէտք է որ կորնիթ արդ սոսկերէ կազմուած ըլրայ . որմիք որ ճառագայթիները աւելի կ'ամենափեն ու ցանցամաշկին մրայ կը ժողվեն : Վշքերուն քիչ կամ շատ կարճատես կամ հեռատես բարաւան համեմատ սոսկերն այ անոր համաձայն կը շնուռին . թէ որ պարփակ աչքի մը աւելի վասակէ շուզուիք նէ՝ ոյնպիսի աչքոցները բնորելու ու զարծածելու է՝ որոնք են մինչուեկ 10 մասնաշաբար հեռաւուոր առարկաները սորչ կը վեճուկի մէջ խոժեիլ . չէ թէ աւելի հեռու ցուցրնոցները զարծածել :


Բայց առ հեռաւուոր թիւնը գիրքան գտներու համար՝ մասնաւոր

դրծիք մը կոյ՝ որի որ Տեսութ (Optomètre) կը կոչի. ասիկա անոր վրայ կողացեալ է որ՝ երբոք թղթի մը վրայ իրարու մատ երկու ծակ բանարով աշքերնուռ մատ բաներու ու դիմոցը զնդառեց կամ զերձան մը զներու ըլլանքը զնդառեց կամ զերձանը կրկնի կ'երեւայ, իսկ զընդառեցը կամ զերձանը 8, մինչու կ 10 մատնաշափ հեռաւորութեամբ բանուածին պէս միակ կ'երեւայ, առ ակրամը կազմուած գարծիքով մ.կ հաս մ'երեւածին պէս ըսել է որ տեսութեան հեռաւորութիւնն է, կամ առաջ աշքի տեսութիւնն է:

236. Աչքին ու առարկաներուն մէջի յարաբերութիւնը: — Տեսանելեաց ձեռօք՝ մեզմէ գուրս եղող առարկաներուն հետ՝ իրենց մեծութեան ու հեռաւորութեան գաղափարն ալ կը միացընենք, ցանցամաշկին վայ միշտ ամէն պատկեր իրարու քով կը նկարուին, ուրեմն երբ որ նոյն պատկերներուն պատշաճով առարկաները իրարու քով չենք տեսներ, հապա նաև իրարմէ ետեւ, կամ թէ ըսենք՝ երբ որ մեր աչքին մէջ շիտակ նկարուելով՝ մենք միշտ ներս մասած գուրս ելած կ'իմանանք կամ կ'ըստունենք, ասիկա մեր տեսութեան զգայութեան գործքը չէ, հապա մեր մասցն ու փորձառութեան: Փորձը, մեր շարժումը, գաստղութիւնն ու համեմատութիւնն է որ մեզի մարմարոց հեռաւորութիւնը ըմբռնել կու ասյ, ուր որ անփորձ, ախեղծ ու կաթնասուն տղայ մը ինչպէս իր մարը նշյապէս լուսնին իր ձեռքք կ'երկընցընէ:

Առարկաներուն առերեւոյթ մեծութիւնը՝ ցանցամաշկին պատկերին մեծութենէն կախում՝ ունի: Գիտենք որ՝ ցանցամաշկին պատկերին ծայրերէն առարկային պատշաճով՝ ծայրերը ձգուած զծերը՝ անկիւն մը կը շինեն, առ անկիւնը Տեսութեան անկիւն կը կոչուի՝ որն որ ցանցամաշկին պատկերին մեծութեան համեմատական մեծութիւն կ'ունենայ. ուստի կընանք ըսել որ առարկաներուն առերեւոյթ մեծութիւնը՝ տեսութեան անկիւնն մեծութենէն կախում՝ ունի: Երկու զանազան մեծութեամբ առարկաներ (Պատ. 287) լի՛ ու լի՛ կընան հաւասար առերեւոյթ մեծութիւն ունենալ՝ թէ որ իրենց մեծութիւնը՝ աչքէն ունեցած հեռաւորութիւններուն համեմատ է. որպէս առարկան հեռանալով առեսութեան անկիւնն ալ կը պատկինայ. ուստի անոր համար զանազան առարկաներ՝ որոնց մեծութիւնը

Պատ. 287



իրարու հետ կը համեմատին՝ ինչպէս 1:2:3... մէկ, կըկին, երեքկին հեռաւորութեան մէջ հաւասար անկետիք տեսնութելով իրարու ալ հաւասար կը տեսնուին: Աչքին մէջ ան

կէտը՝ ուր որ ալլ ու յթ գիծերը իրար կը կտրեն կամ կը հատանեն՝ Հայութն էսո կը կոչուի, որն որ միանգամայն տեսութեան անկեան գագաթնակէտն է:

Համ անգամ՝ տեսութեան անկեան պղտիկութենէն կամ մեծութենէն՝ մարմաց հեռաւորութիւնն ալ կրնանք ճանանալ, բայց կրնայ ըլլալ՝ որ շատ հեռու մարմիններ մեզի մի եւ նոյն անկեամբ տեսնուին, որով շիարենանք իրենց իրարմէ ունեցած հեռաւորութիւնն իմանալ, ինչպէս արեւն ու լուսինը մի եւ նոյն հեռաւորութեան մէջ կը տեսնենք, նոյնպէս ասաղները եւայլն:



Առարկաներուն ծցմարփա մեծութեանն ու իրենց հեռաւորութեամբ վրայ՝ շարունակ փորձավ կրնանք դատաստան ընել, եւ շատ անգամ վարժութեամբ՝ տեսնելով միայն իմանալու մէջ զարմանալի ճշգութիւն կը ստանանք:

Բայց թէ առարկայ մը որչափ հեռաւանց ու որչափ պղտիկութեամբ կրնայ տեսնուիլ, փորձառութեամբ կ'իմանանք, եւ նաեւ, յայտնի է որ ասիկա սահման մ'ունի՛ որն որ առարկային լուսաւորութենէն, դոյնէն, իր յատակին որպիսութենէն ու աչքին կավաճքէն կախում ունի: Հասարակ աչքի մը համար՝ չափառ լուսաւորութեան մէջ առակայ մը 30 մանրերկրորդի տեսութեան անկեամբ ալ կը տեսնուի, խիստ լուսաւոր առարկայ մը ինչպէս փայլուն արծաթի թելլ, սեւ յատակի վրայ 2 մանրերկրորդի տեսութեան անկեանէն փար անկեամբ ալ կրնայ տեսնուիլ. նոյնպէս բարակ մութ մարմիններ ճերմակ յատակի վրայ շատ հեռաւէն ալ կը տեսնուին. չափառ աչք մը բարակ մազ մը 4էն մինչուկ 6 սուպ հեռաւանց ալ կրնայ որոշ զանազանէլ:

237. Երկու աչքով տեսնելու կերպը: — Աչքերնիս առարկայի մը ուղղելու ըլլանք, առարկան մուտք կը տեսնենք, թէ որ աչուրնիս նոյնին հեռաւորութեանը յարմարցընենք, բայց ի՞նչ կը տեսնենք, թէ որ աչուրնիս առարկային հեռաւորութեան աւելի հեռու կամ աւելի մօտ հեռաւորութեան մը յարմարցընենք, միակ տեսած ատեննիս՝ որոշ կը տեսնենք, իսկ կրկին տեսած ատեննիս՝ անորոշ: Կրկին տեսնելու դիւրին փորձը աս է, երկու մատերնիս՝ շիտակ իրարու ետեւ, մէկը 1 ոտնաչափ՝ մէկալը 2 ոտնաչափ հեռաւորութեան մէջ աչքերնուու առջին բռնենք, շիմա առջինին նոյցած կամ մեր աչքը առջինին յարմարցուցած ատեննիս՝ մէկալը կրկին կը տեսնենք, իսկ հեռաւորին նոյցած ատեննիս՝ առջևեմբը կրկին կը տեսնելու:

'Նմենք որ ի ու լ (Պատ. 288) երկու աչքերն ըլլան, իսկ մը ու թ երկու ետեւէ ետեւ կեցած առարկաներ, թէ որ աչքերը Ա առարկային ուղղուելու ըլլան (որովհետեւ աչքերը իրենց Խորշին մէջ՝ շարժիչ ջիղերով միշտ առարկային ուղղութեանը կը դառնան կու գան), աչքերուն առանցքները՝ որոնք ցանցամաշկին միջակէտէն սապին միջակէտը ձգուած գիծերն են, Ա ին ուղղուելով՝ անկիւն մը կը շինեն: Եւ որովհետեւ աչքերը Ա ին ուղղուած են՝ անօր պատկերը երկուքին մէջն ալ ցանցա-

մաշկին միջակէտին վրայ կը նկարուի. իսկ թէ որ աչքերը թին
ուղղուելու ըլլան՝ ինչպէս Պատ. 289ը կը ցուցընէ, առանցք-
ները աւելի պղտիկ անկիւն մը կը կազմեն, ու նոյնպէս պատ-




կերը ցանցամաշկին միջակէտին վրայ կ'ելլէ : Աչքերը Աին վրայ
ուղղուած ատեն (Պատ. 288) ցանցամաշկին վրայ թին պատկերն
ալ կ'ելլէ, բայց ձախ աչքին մէջ՝ ցանցամաշկին միջակէտին աջ
կողմը, իսկ աջ աչքին մէջ ձախ դին կ'լինայ. ուստի յ ու ք
պատկերները ցանցամաշկին նոյն համեմատ կողմը չեն իյնար, ա-
սովլ թ առարկան կրկին կը տեսնուի. ինչու որ յ պատկերը աին
աջ կողմն իյնալով՝ մեզի այնպէս կ'երեւայ օր՝ իբր թէ թ ա-
ռարկան Աին ձախ դին եղած ըլլայ, նոյնպէս թին ձախ դին
ըլլալով՝ թը Աին աջ կողմը կ'երեւայ. այսպէսով թը կրկին
կ'երեւայ. նոյնպէս աչքերը թին վրայ ուղղուելու ատեն (Պատ.
289) Ա առարկան կրկին կը տեսնուի :

Իսածներնէս կը հետեւի միանգամայն որ առարկաները
միակ տեսնելու համար հարկ չկայ որ իբրևնց պատկերները միշտ
ցանցամաշկին միջակէտին վրայ կ'լինան, հապա բաւական է որ
ուրիշ տեղեր ալ ինկող պատկերները՝ ան միջակէտին համե-
մատութեամբ նոյն դիրքն ունենան, ինչպէս որ ալ կ'ունենան
երբոր երկու երեք եւայլն առարկաներ՝ միայն շիտակ ետեւէ ե-
տեւ շարուած ըրլան: Վերի գրուած պատկերներուն մէջ Ա ու
Բ առարկաներուն զիրքը փափելով քովիք քով դնելով՝ ըսած-
ներնուս ստուգութիւնը կ'իմանանք :

Խակ թէ ինչպէս երկու աչքով՝ միակ կը տեսնենք՝ ասոր
պատճառը տեսութեան չիդերուն միութեանը վրայ փնտուելու է:

238. | ուսայ ազգեցութեան տեւողութիւնը : — Հանցամաշկին վրայ ելած պատկերի մը ազգեցութիւնն իմանալու համար միշտ ժամանակի մը կը կարօտիլիք եւ նցնապէս նցնաղդեցութիւնը վերնալու համար ալ որոշ ժամանակի մը հարկաւորութիւն կայ, այնպէս որ՝ ինչպէս առարկայ մը աչուքներնուս առջեւէն վերցուածին պէս՝ անոր դադախարն ալ մէկէն չենք կորսրնցըներ, ուստի ցանցամաշկին՝ լուսով մը զգածած կամ զրգուած մասը անմիջապէս չի հանգչիր : Աս պատճառաւ լուսաւոր մարմին մը՝ շուտ շուտ դարձնելու ըլլանք՝ լուսաւոր շրջանակ մը կը կազմուի, դարձեալ՝ շուտ դարձող անիւ մը ամրաց զանգուած մը կը տեսնուի, նցնապէս զանազան դշներով ներկուած մօրմին մը, կամ սեւ ձերմասկ շրջանակ մը (Պատ. 290) շուտ շուտ դառնալով միագոյն կ'երեւայ :

Պատ. 290. Հրացանէ մը արձակուած գնդակը չտեսնելնիս ալ՝ ցանցամաշկին վրայ պատկերին նկարուելուն որոշ ժամանակ մը պահանջուելը կը ցուցընէ :




ՎԵՐ մը տեսած առարկանիս աչքերնէս չեռացած ատեն՝ այնչափ երկայն ժամանակի պատկերը կը մնայ՝ որչափ առջի ազգեցութիւնը սաստիկ ու տեւողական եղած է, աս յետնանկարը լուսաւոր կամ մութ կ'ըլլայ՝ առարկային լուսաւոր կամ մութ ըլլալուն համաձայն :

ՎԵՐԻ սկզբան վրայ հաստատուած շատ խաղալիքներ կան . գրոօրինակ տախտակի մը մէկ կողմը թռչնավանդակ (Քահեռակ)՝ մէկակ կողմը թռչուն մը նկարներու ու շուտ շուտ այնպէս դարձնելու ըլլանք՝ որ մէյ մը թռչունը՝ մէյ մը զանդակը տեսնուի, ան տառն թռչունը զանդակին մէջ կ'երեւայ : Կահեռակ (Phénakistiscope) ըստածներն ալ տատեսակ բաներ են : Կըոր տախտակի մը եղներուն վրայ 1—8 ծակ բանալով ասոնց առջեւը զանազան դիրքով նկարներ քաղաքին, ինչպէս որ Պատ. 291ին մէջ ճօճանակ մըն է նկարուած . որն որ 1ին վրայ ճօճանակ վերջի աստիճանը հասած է, 7ին մէջ հաւասարակշռութեան մէջ է, 5ին մէջ դարձեալ վերջի աստիճանն է հասած, 3ին մէջ դարձեալ հաւասարակշռութեան դիրքն առած է . հիմա նկարուած կողմը հայլիքի մը առջեւ բանելով շուտ դարձնելու ըլլանք՝ և ծակէն նայելու սկսելով հայլիքին մէջ ճիշտ ճօճանակի շարժ ու մը կը տեսնենք : Ճօճանակի տեղութիւնը առարկաներ ալ կրնան նկարուիլ ու զանազան գործողութիւններ ձեւացուիլ, եւ այլն :

239. | նիթակայական դշներ : — ՎԵՐ տեսանելիքը շատ անդամ այնպիսի գունեց տպաւորութիւն կամ զգածում կ'ունենայ, որն որ անմիջական արտաքին առարկայէ մը չիդար, հա-

պա ցանցամաշկին մէկ յատուկ կամ մասնաւոր դրդառած վիճակէն յառաջ կու գայ .
պատ . 291 .



ձակէն յառաջ կու գայ .
արդ այսպիսի դցները
լունակութան կամ բնա-
բնակութան կամ բնակու-
թան չոյն կ'անուանուին :
Ասոր կը վերաբերին
գունաւոր յետնանկար-
ները ու ընդգիմակ դց-
ները : Աս գունաւոր
յետնանկարին փորձը
շատ անգամ կ'առ-
նունք . զորորինակ՝ եր-
կայն ատեն ճրադի
մը լուսին նայելու ըլ-
լանք , ետեւէն աշուրնիս
դոցելու ու մութ տեղ
մը դառնալու ատեննիս
կը կարծենք որ գեռ
լցուը կը տեսնենք .
բայց ասոր դցնը կը
սկսի փոխուիլ . նախ կը
դեղիննայ , ետքէն կը
նարնջանայ , կը կարմրա-

նայ , կը մանուշականայ ու կապոյտի զարնող կանանչ գյն մը
կ'առնու , որն որ երթարով կը թխանայ , եւ վերջապէս բոլոր
պատկերը կ'անհետանայ : Աչուրնիս լուսէն շանալէն ետեւ՝ ճեր-
մակ պատի մը դարձընելու ըլլայինք՝ առջինին հակառակը կը
պատահէր : Աս երեւոյթին պատճառը ան է՝ որ ճերմակ ճա-
ռակայթի մը ամէն մէկ գունաւոր ճառագայթներն ալ մի եւ
նցն տեւողութեամբ ցանցամաշկին վրայ չեն մնար , հապա
ռմանք յառաջ ոմանք ետքը կ'անհետանան:

Վչուրնիս դոց՝ գունաւոր պատկեր մը տեսած ատեննիս՝
մէկէն բանալու ու ճերմակ պատի մը վրայ նայելու ըլլանք՝ դոց
եղած ատեն տեսած դցներնուև լրացուցիչ գյնը պատին վրայ
կը տեսնենք . բնչպէս՝ եթէ դոց եղած ատեն կարմիր է նէ՝ պատին
վրայ կանանչ կը տեսնենք : Նշյալէս ճերմակ յատակի մը վրայ
գունաւոր բանի մը երկայն ատեն նայելու ըլլանք ու ետեւէն
աչուրնիս ճերմակ երեսի մը դարձընելու որ ըլլանք՝ առջինին
լրացուցիչ գյնը կը տեսնենք , առջինը կապօյտ է նէ՝ երկրորդը
դեղին կը տեսնուի , կարմիր է նէ՝ կանանչ , եւ այլն : Աս երեւոյթը

անոնց կը մեկնուի ի՞ որ ցանցամանչեր առարկային գոյնեն բժանաւ լավ կամ անոր անզգայ բրածով՝ ձերմանկ լցոսի մը ան գոյներուն աւելի զգայուն կը լլայ՝ որտեր շատցընող առարկային գոյնեն մէջ չեն ուստանակուիր : Երկայն առեն առարկային մը նոյելով անոր գոյնեն նկատմանը ցանցամանչեն բժանաւը՝ որն որ դոյնեն աղասամային կմնացու ի՞ ոյնքին փորձով մը կրնանք խննեալ : Տերմանի յատամին մը վրայ կարմիր քառակուսի մը զնենիք (պատ. 292) ու վրան երկոցն նոյելքն ետեւ՝ աշուքնիս քիչ օր մէկ պատ. 292. Կողմք շաբաթներ, այնուեւ որ բացացցին յետեւա նկարը եկո մը քառակուսին վրայ իյնուոյ, ինչու որ Պատամիերն ալ կը ցուցընէ ։ Եղյանահն յետեւա նկարին աղասա եղող մասը կանոն կ'երեւաց, իսկ առջի պատամիերն աղասա մասը՝ որն որ հիմա ցանցամանչեն ու բիշ մէկ նոր շշացած կազմի կը ներարու ի՞ խնամ կարմիր կ'երեւաց, ար որ իրար ծածկած մասը որն որ ցանցամանչեն շացած կամ բժանած կողմք կ'իյնուոյ առ ելի ամ գոյն կամ աղասա կարմիր կ'երեւաց :

Հնմտակայական գոյներէն ուստաց ալ ընդդիմուկ (contraste) գոյներէն կը կազմանին. ինչպէս գորշ բիշ մը ձերմանկ երեսի մը վրայ աւելի մուժէ խնկու երեսի վրայ աւելի բաց կ'երեւաց բան թէ այնպիսի երեսի մը վրայ՝ որն որ նոյն գորշ զանոս ծածկուած է : Զորորինակ՝ բարսկ անթափանցիկ մարդին մը ճրացի ու ձերմանկ երեսի մը մէջ աւելոց բաներու ըլլանիք՝ լուսաւոր բառակի վրայ ուր շուք մը կը տեսնենիք. առջի ճրագին քոյց՝ երկրարդ մայ բերելու ըլլանիք՝ առ աստեն կրկին շուք կը ան մենիք. և թէ պիստ առ ցաւքերէն առեն մէկը այնպէս կը լուսաւորի ճրագին մէկէն, ինչպէս յատաջագոյն բոլոր երեսը կը լուսաւորու եր, ի վերայ պար անենոյնին առջի երեսը առ շուքերէն աւելի լուսաւոր կը կարծուի. առ փորձը ընդդիմակում մէկան արգեցութիւնը շատ առէկ կը ցուցընէ:

Վայէ աւելի զարմանալի են՝ զանաւոր առարկաներուն ընդդիմակութեան երեւոյթները, ուր շատ անգամ առարկա պէս չեղող՝ լացացին գոյներ կ'երեւանէ : Զորորինակ՝ գորշ թղթի բարսկ կամ կամ շերս մը բաց կանանց թղթին մը վրայ գնելու ըլլանիք՝ պատի թղթի կոտորը կարմիկնեկ գոյն մը կը սառանոյ. իսկ թէ որ կարպոյս թղթի վրայ դրուելու ըլլայ՝ դեղնեկնեկ գոյն կ'առնու, համառատ բանը համար՝ միշտ յատակին լաւցացիք զգնիք կ'առնու : Վայոր փորձը դիւրութեամբ ընելու համար, առնելու է ։ մի լիմեդրի չափ բարակութեամբ ձերմանկ թղթի կամ մը ու զանաւոր ապակւոյ մը վրայ կազցընելու է, և անոնց ձերմանկ թղթին մը թերթին վրայ նայելու է, և

կամ ապակւ զյն մէկ կազմք ձերմակ թղթով ծածկելու է, ու ու մէկալ դին բարակ թղթը հաստատելու է. ետեւէն ապակին՝ ճրագի մը առջին բանուածին պէս՝ բարակ թղթի կտորը՝ ապակւ զյն գոյնին լրացոցիչ գոյնը կ'առնու:

Վաստակը լուր բառածն ալ ընդգիմակութեան կը վերաբերի. ասիկա կ'երեւայ՝ երբոր գունաւոր լուսոյ մը վասց բարակ մարմին մը շուք ձգելու և աս շուքն ալ միայն ձերմակ լուսով լուսաւորած ըլլայ: Ասոր փարձը դիւրաւ կ'ըլլայ՝ Եթէ լուսոյ ճառագայթմները գունաւոր ապակիէ մը անցընելով՝ ձերմակ երեսի վասց ժողվելու ըլլանք, որով երեսը գունաւոր կ'երեւայ, և թէ որ թղթմբը լուսաւորող գունաւոր ճառագայթմներուն մէկ մասը բարակ մարմինց մը վասց ձգելու ըլլանք՝ նոյն ատենը բարակ շուք մը կ'ունենանք՝ որն որ միայն չորս կողմի ճերմակ լուսով լուսաւորուած է. արդ աս շուքը՝ իր յատակին լրացոցիչ գոյնը կը ստանայ. ուստի թէ որ ապակին կարմիր է, շուքը կանանչ կ'երեւայ, թէ որ գեղին է, շուքը կապցյա կ'երեւայ, եւայլն: Աս շուքերուն գոյնը պարզապէս ենթակայան է:

Հատ անդամ այնպիսի գունաւոր շուքեր ալ կը տեսնուին, որ իրօք առարկապէս ուրիշ գոյն ունին. ասոնք ան ատեն կ'ըլլան՝ երբոր մարմինը կրկին լուսէ լուսաւորուելով՝ երկու շուք կը ձգէ, ու լուսոյ աղբիւրներն ալ իրարմէ զատ գոյն կ'ունենան: Խնչպէս՝ վերջնալուսոյ ատեն՝ երկնպի կապցյակեկ լցոր խոցի մը մէջ կյնալու ատեն, ճրագի լցոյ մ'ալ առնելու ըլլանք, ու գաւաղան մը այնպէս մը բանենք՝ որ երկու լցուերն ալ երկու շուք ձգեն ճերմակ երեսի մը վասց, ան ատեն շուքին մէկը կապցյա խակ մէկալը գեղին կ'երեւայ:


Ոսածներնուս պատճառը յայնմ կրնանք գտնել որ՝ երբ որ ցանցամաշկին մէկ մասը գունաւոր լուսով մը զգածեալ կամ տպաւորեալ ըլլալու ըլլայ, աս ուղղակի աղղեցութիւնը ցանցամաշկին մօսաւոր մասերուն վասց ալ անանկ մը կը վերագդէ՝ որ նոյները առջի տպաւորութեան լրացոցիչ վիճակին մէջ կը գնէ:

Ասոր ստուգութիւնը անկէ ալ կ'իմացուի՝ որ ան ամէն գոյներու բաղադրութիւնը կամ քովէ քով գալը՝ որոնք իրարու լրացոցիչ են՝ աչքերնուս շատ հաճոյական կու գայ. որուն պատճառը ուրիշ բան չէ՝ ինչպէս ըսինք, բայց եթէ՝ երբոր ցանցամաշկին մէկ մասը գունով մը ուղղակի զգածուելու ըլլայ՝ չանք մը կը ցուցընէ՝ մօսաւոր մասերուն վասց նոյն ընդդիմակութիւնը յառաջանալ առաջ բերելու: Գարձեալ ասոր հակառակ կը տեսնենք՝ որ ամէն լրացոցիչ չեղող գոյներուն իրարու քով

դալը՝ անյարմար կու գայ ու անհաճոյ ազգեցութիւն մը յառաջ կը բերէ, ու էլու բաղադրութիւն մըն է կ'ըսուի. զորօրինակ թէ որ կանանչ համազգեստի մը վրայ կարմիր վերադարձ (Revers) մ'ըլլալու ըլլայ, հաճելի կ'ըլլայ, իսկ թէ որ կարմիր համազգեստի մը վրայ գեղին վերադարձ մ'ըլլալու ըլլայ՝ անհամ ու անհաճոյ մը կ'երեւայ:

240. Տեսաբանական գործիքներ. Լուսաւոր ու խաւարին սենեակիներ: — Մնացած տեսաբանական գործիքներուն վրայ հօս ետեւէ ետեւ կը խօսինք. ասոնք ամէնն ալ մինչեւ հիմա բառած սկզբանց վրայ հաստատուած են, եւ երեւելիներն ասոնք են. Լուսաւոր սենեակ, Խաւարին սենեակ, Մոնուպէտ ու Հերոնի կամ Դիոնիս:

Լուսաւոր սենեակ (Camera lucida) բառածը գործիք մըն է, որով առարկայի մը, ինչպէս տան, կամ գեղօրէի մը եւայլն, պատկերը կը նկարուի. ասիկա գլխաւորաբար քառածայր սղոցածէ մը կազմուած է, որուն ծայրանկիւնները իրարու հաւասար չեն. ինչպէս պատ. 293ին մէջ արգդ սղոցածը. աս սղոցած. 293.




ցածը կազմածի մը վրայ հաստատելով՝ ոգ կողմը առարկային կը դարձուի ու մէկալ և կողմը սղոցածին վրայ մէկ աչքը բռնելով՝ առարկային պատկերը տակը թղթի մը վրայ ելած կը տեսնուի, որուն վրան ձեռք մը մատիտով շարժելով՝ կրնայ առարկան ձիշդ նկարել, որովհետեւ ի ճառագայթը ոգ էն անցնելով դդ երեսին վրայ ոկետէն կը ցոլանայ դա երեսին վրայ ու անկէ այս երեսին վրայ ուղղորդ դուրս կ'ելլէ, աչքին կը հանդիպի եւ ի ճառագայթը ի ին վրայ կ'երեւայ եւ ս ոսպն ալ աչքին առջին անոր համար կը դրուի՝ որ տակի մասիտին ճոմին ու առարկայէն եկած ճառագայթները նոյն բացութեամբ դան՝ որով աչքը երկուքին ալ կը յարմարի:

241. Տեսակը (Camera obscura), որն որ 17-րորդ դարուն մէջները նաբազիդանցի բորդա գտաւ, գլխաւորաբար ժողովից ոսպէ մը կը կազմուի, որն որ մեծկակ հնոցի հեռաւութիւն ունի, եւ որով հեռաւոր առարկայի մը պատկերը կը նկարուի: Բայց որպէս զի աս ոսպով պատկերը որչափ որ կարելի է նէ որոշ ըլլայ, պէտք է ինկած երեսին վրայէն ամէն օտար լցուերը մէկ դի ընել, որն որ կ'ըլլայ՝ թէ որ առարկային ճառագայթները խաւարին սենեակի մը մէջ իշնալու ըլլան: Աս գործքիս համար գործածուող կազմածները պատ. 294, 295,

296ը կը ցուցընեն : Առջինը պղտի սնառուկ մըն է՝ որն որ այլ վիր
մ'ունի, որուն մէջ ոսպ մը հաս-
տառուած է. առարկայէ մ'ե-

պատ . 294.




կող ու ասկէ անցնող ճառա-
գայթները՝ սնառուկին մէջ՝ 45
աստիճանի անկեամբ ոսպին ա-
ռանձքին միտած հայիի մը վրայ
լինալով անկէ վեր կը ցոլանան,

ուստի եւ հեռաւոր ու առարկային պատկերը իին վրայ կ'ելլէ,
ուր որ ազատ ապակի մը դրուած է, և ծածկիչը՝ պատկերին
վրայէն օտար լցուերը խախանելու կը ծառայէ. նյն ելած
պատկերը կընայ մատիտով ապակւոյն վրայ նկարուիլ:

Պատ . 295ը տակերողիբին գործածուած խաւարին սե-


պատ . 295.



Նեակը կը ցուցընէ . ո սնառուկին առջեւի դին հ արօյրէ շրջանակ
մը կայ, որուն մէջ գ խողովականան արօյր մը կընայ օին ձե-
ռօք ներս գուրս շարժիլ եւ դին մէջն ալ անգունական ոսպ մը
հաստատուած է, որն որ առարկայի մը պատկերը՝ սնառուկին
մէկալ կողմն եղող ց ազատ ապակեայ տախտակին վրայ կը հա-
նէ. (Պատկերին մէջ աս ապակիէ տախտակը քիչ մը վեր քա-
շուած նկարուած է), իսկ չ մասը շարժական է եւ սնառուկին մէջ
աւելի կամ քիչ կընայ մասնել ելլել՝ առարկային հեռաւորու-
թեան համեմատ :

Պատ . 296ին մէջ տեսածնիս բարձրկեկ սնառուկ մըն է ,
որուն յատակին վրայ ճերմակ թուղթ կը դրուի, իսկ վրայի
կողմը խողովակ մը կայ՝ որուն մէջ ժողովիչ սապը հաստատուած

է ևս ասոր վրայ 45 աստիճանի անկետմբ միտած շիռակ հայլի դիատ. 296.




մը կայ . ուսափ և առարկայէ մը եկող ճառագայթները հայլիէն ոսպին վրայ կը ցորանան , անկիէ ալ տակի թղթին վրայ կ'ելլեն , որուն վրայէն մարդ կրնայ մատիտով ճիշդ պատկերը հանել :

241 . Պարզ մանրագէտ : — Քառարագոյն լսած ենք՝ որ առարկայի մը ասերեւոյթ մ.ծութիւնը՝ տեսութեան անկիւնէն կախում ունի . և յայտնի է որ աս անսութեան անկիւնն ալ այնչափ կը մեծնայ՝ որչափ որ առարկան աչքին կը մերձենայ , բայց որոշ տեսնալու համար որոշեալ սահմանէ մ'անդին շենք կրնար

մերձեցընել : Առանց անորոշութեան մերձեցընելու համար՝ աշխատակի Մանրագրելու (Microscope) հնարուած են , որոնք պղտի մերձաւոր առարկաները մեծագոյն տեսութեան անկետմբ կը ցուցընեն : Ամենէն պարզ մանրագէտը պղտի ծակով թղթի կառոր մըն է . իսկ ոսպով մանրագէտները երկու տեսակ են՝ Պ-ը ու Բ-ը՝ բայց առաջինը առաջինը՝ Պարզը՝ հասարակօրէն կարճ հնացի հեռաւորութիւն ունեցող՝ մի միայն ժողովիչ ոսպէ մը կը կազմուի :

Ժողովիչ ոսպին իրենւ մանրագէտ ծառայելը իմանալու համար՝ դիատ. 297ին միա դնելու է , ասոր մ.ջ լիթ՝ առարկայ

դիատ. 297 .



գանուող աչք մը կրնաց նոյն այս պատեհերը որոշ աեսնել թէ
որ նոյնը տեսութեան հեռաւորութիւնն ունի . թէպէտ նոյն
գէպբին մ.ջ իրաք առարկան աչքին այնչափ մօտ է՝ որ ոսպր
չեղած անորոշ կը տեսնուի : Աւսափ ոսպին մեծցընելու զօրու-
թիւնը գլխաւորաբար անոր վասց է՝ որ առարկան առանց անո-
րաշնալու աչքին մերձեցընելը կարելի կ'ընէ , որով եւ տեսու-
թեան անկիւնը կը մէծնաց :


242. *Ղաղաղրեալ* մանրագէտ : — *Ղաղաղրեալ* մանրագէտ աները շատ աեսակ են, բայց ամենուն սկզբունքն ալ նոյն է : Կախով դնելի առակաները (պատ . 298) ժաղացիք կամ կորի-

卷之二十九

թարդ ապակւոյն կամ՝ սապին կը
մերձեցումն, բայց չեղցէն քիչ
մը անդին, առ ոսպզ՞որն որ կընայ
պարզ կամ բազագրեալ՝ կամ
անգունական ըլլալ, Ա-րի-
ի-ն սոյ կամ Ա-րի-ի-ն սոյ-ի
(Verre objectif) և կամ պար-
զապէս Ա-րի-ի-ն (Objectif)
կը կոչուի: Երկրորդ՝ առարկա-
կանուլ՝ ուս պղտի առարկայի մը
ջլլ պատկերը կ'ելլէ, եւ նոյն
մեծցած պատկերը՝ երկրորդ գ
ոսպով մը կը դիտուի՝ որն որ
Ա-շ-շ սոյ կամ Ա-շ-շ սոյ-ի
(Verre oculaire) կամ Ա-ի-
-ի-ն (Oculaire) կը կոչուի: Աս
ակնապակին պարզ մանրադէտի
լատկերին ջլլ մեծագոյն պատ-
ող ճառագայթները՝ այնպէս մը
ած ըլլային:

Ամեն տրամատեսական (dioptrique) մանրադէաները՝ էապէս առարկական ու աչաց ոսպերէն բաղադրուած են. եւ աս մանրադէաներուն մեծցրնելը՝ աս երկու ոսպերուն մեծցրնելուն արդիւնքն է. զորօրինակ՝ թէ որ առարկականը մարմնոյն տրամադիճը 5 անգամ, իսկ ակնապակին 10 անգամ մեծցրնելու ըլլայ՝ այնպիսի մանրադէա մը նշյն մարմնոյն տրամադիճը 50 անգամ կը մեծցընէ, որով եւ մարմնոյն երեսը կամ մակերեւոյթը 2500 անգամ կը մեծնայ:

մանրագէտը կ'ուղենք քննել (դաստ. 299): Ասոր մէջ առարկականը ին մէջն է, որուն վրայ ինկած ճառագայթը և սղցան (դաստ. 299).




ծէն ցոլանալով ախն վրայ եղող ակնապակւոյն վրայ կ'կյայ: Փորձուելու մարմինները բին վրայ կը դրուին, որն որ ծակ է, եւ ուղուած ատեն կրնայ վրան ապակի ալ անցուիլ. օ պառատակը գառնալով զննելի մարմինը ապին անդին կրնայ գալ երթալ. բը յին վրայ հասաւատուած է, որն որ ց գաւաղանին վրան անցած է եւ յ պառատակով՝ վեր վար կ'ելլէ կ'իջնայ, իսկ յ պառատակը քիչ շարժում տալու կը ծառայէ. ասոնցմանը մարմինը կը շակուի՝ մինչեւ որ որոշ աղէկ տեսնուի: ո կազմածն ալ գողաւոր հայլի մըն է՝ որն որ արեւուն կամ ճրագի լցոր այնովէս մը կը ցոլացրնէ՝ որ զննելի մարմինը խիստ կը լուսաւորի ու աղէկ կը տեսնուի:

Խնչպէս պատկերը կը ցուցընէ՝ աս գործիքը այնպէս շինուած է՝ որ ուղուած ատեն կրնայ մարդ վրայի մասը ուղղորդ ալ կեցընել ու այնպէս վրայէն դիտել. ինչպէս՝ և սղցածը դուրս հանելով, և խողովակը երկայնութեան անցընելով եւ մեծ խողովակը իր առանցքին վրայ վեր հանելով:

Ենդգիմատեսական (catoptrique) մանրագէտները՝ առցիններէն ան տարբերութիւնն ունին՝ որ իրենց առարկականը գոդաւոր հայլի մըն է, որն որ առարկացին լցուը ցողացընելով՝ ակնազակւոյն վրայ կը ձգէ. բայց աս տեսակները քիչ կը գործածուին:

243. Վրեւական մանրագէտ:—Մանրագէտներուն կարգատ. 300.



զին մէջն է՝ Առէ-ի-ան հանրութեալ ըսածն ալ (Պատ. 300.), ասիկա պատուհանի մը փեղկին վրայ ով պտուտակներով կը հաստատուի, այնպէս որ ո հայլին արեւուն ճառագայթները մ' մուժ խողովակին մէջ ձգէ. առջի ոսպը ճառագայթները քիչ մը կ'ամփիոփիէ, երկրորդ ոսպ մը աւելի կ'ամփիոփիէ, որով զննուելու առարկացին մօտ հնոցի մը վրայ կ'ամփիոփուին. եւ աս ոսպը իին վրայ եղած պտուտակով մը ասդին անդին կրնայ շարժիլ. առարկան ցին ու րին մէջտեղը կը դրուի. աս առարկան խիստ լուսաւորելէն եւ տեւ. իր պատկերը առարկականին վրայ կ'կյանայ, որն որ գարձեալ ի պտուտակով ասդին անդին կրնայ շարժիլ, մինչուկ որ հեռաւոր երեսի մը, ինչպէս թղթի կամ պատի մը վրայ առարկացին մէծցած պատկերը որոշ ելլէ:

Կան այնպիսի մանրագէտներ ալ որոնք արեւով լուսաւորուելու տեղ՝ արհեստական լուսով կամ կազով կը լուսաւորուին:

Վարդին լուսաւոր (Lanterna magica) ըսուածը աս տեսակ մանրագէտ մըն է. ասով՝ պատկւոյ վրայ զանազան առարկաներ նկարելով ու կանթեղով մը լուսաւորելով՝ մուժ


սենեկի մը պատին վրայ՝ ոսպին ձեռաօք նցն առարկաներուն 15 , 20 . . . անգամ մեծցած պատկերները կ'ելլեն :

244. Տրամատեսական հեռադէտները : — Հեռադէտներուն (Telescope) վախճանն է՝ հեռաւոր առարկաները կամ մարմինները մեծ ցուցընել, ասոնք ալ մանրադէտներուն պէս երկու տեսակ են, արամատեսական ու ընդդիմատեսական հեռադէտներ, առջնները բոլոր ոսպերէ ու հայլիներէ : Ասոնց մեծ տեսակները Բէկհունչներ ու Ցուցադիշներ ալ կը կոչուին : Դարձեալ մանրադէտներու նման՝ առարկականներ ու ակնապակիններ ունին . բայց ասոնց մէջ առարկականը մեծ արամագծով ու մեծ հեռոցի հեռաւորութեամբ է, եւ միանգամցն անգունական ալ պիտ' որ ըլլայ :

Տրամատեսական հեռադէտները շատ տեսակ են, որոնց զանազանութիւնը ակնապակին կ'առնուի . Հոլանտեան կամ Կալիլէոսի հեռադէտը՝ պարզ ցրուող ոսպէ մը կազմուած ակնապակի ունի . Ըստզարաշխական հեռադէտը մէկ կամ երկու ժողովիչ ոսպերէ կազմուած ակնապակի ունի . Երկրական հեռադէտը՝ չորս ոսպերէ կազմուած ակնապակի ունի :

Կալիլէոսին կամ Հոլանտեան հեռադէտին կազմուածքը պատ . 301ը կը ցուցընէ : Ի՞՞ առարկականն է, որն որ այ


Պատ . 301 .



գլխիվայր պատկերը կու տայ՝ թէ որ ի՞ գոգաւոր ոսպը ըլլայ . բայց աս ի՞ ակնապակին պյնպէս մը դրուելով՝ որ այ պատկերը իր ցրուող կէտէն քիչ մանգին լինայ, ճառագայթները պյնպէս մը կը բեկանին՝ որ գոգաւոր ոսպէն անցնելէն ետեւ՝ ոսպին առջին գտնուող լիթէն և կածի պէս կ'երեւան . ուստի առարկային շխատ ու մեծցած պատկերը կը տեսնուի :

Աս հեռադէտով առարկայի մը քանիպատիկ մեծնալը իմանալու համար, պէտք է առարկականին հեռոցի հեռաւորութիւնը եւ ակնապակը ցնուած ցրուող կէտը կամ ցրուելու հեռաւորութիւնը գիտնալ : Ինչու որ հեռոցի հեռաւորութիւնը՝ ցրուելու հեռաւորութեան վրայ բաժնելով՝ $\frac{1}{9}$ արտադրեալը առարկային քանի անգամ մեծնալը կը ցուցընէ :

Ուրի բառնիս ցուցընելու . Պատ . 302/ն մէջ առարկան առանց



հեռադէտի այնպիսի անկետմը կը տեսնուի՝ որ անկետմի որ՝ ար պատկերը Խ-Ք առարկանին միշտկէտէն կը տեսնուի նէ , ուստի տեսութեան անկիւնը բնա անկեան հաւասար է . Հիմա թէ որ աչուցնիսակնոյն ու կէտին վրայ մասածելու ըլլանք՝ ան առեն հեռադէտով նոյն առարկան Ա ո Բ անկետմը կը տեսնենք , որն որ բոս անկեան հաւասար է : Հիմա գտնելու է՝ որ բոս անկիւնը բնա անկիւնէն որչափ մեծ է :

Թէ որ առարկան շատ հեռու է նէ՝ ար պատկերին առարկականէն ունեցած հեռաւորութիւնը՝ հնոցի հեռաւորութեան հաւասար է , նոյնոք սարին ակնապակիւն ունեցած հեռաւորութիւնը՝ ցրուելու հեռաւորութենէն թէպէտ քիչ մը աւելի է , բայց առանց մեծ սխալի մը հաւասար կրնանք դնելու առ երկու հեռաւորութիւնները և հ գրեթե նշանակիւնը . Հիմա առ չի անկիւնները առ հեռաւորութեանց հետ զբեթէ խոսորնակ համեմատութեան մէջ են , ուստի

$$\text{բնա} : \text{բոս} = \zeta : \zeta.$$

$$\text{կամ} \quad \frac{\text{բոս}}{\text{բնա}} = \frac{\zeta}{\zeta}$$

$$\text{թէ որ բնա անկիւնը} = \text{ի գնելու ըլլանք՝ ան առեն} \\ \text{բոս} = \frac{\zeta}{\zeta}$$

առ ձեւը ըստնիս կը հաստատէ , ուստի եւ բոս անկեան բնա անկիւնէն քանի անգամ մեծ ըլլալը կը ցուցնէ . ան ալ կը ցուցնէ որ՝ որչափ որ ζ պատիկ ըլլալը ըլլայ՝ այնչափ բոս մեծ կըլլայ . ուրեմն առարկան այնչափ կը մեծնոյն որչափ որ առարկականին հնոցի հեռաւորութիւնը պատիկ կըլլայ :


Երկու ոսպերուն իրարմէ ունեցած հեռաւորութիւնը զբեթէ է՝ $\zeta - \zeta$. ուրեմն որչափ որ ցրուելու հեռաւորութիւնը քիչ ու ըստ հետեւորդի առարկան մեծ երեւնարու ըլլայ , այնչափ ալ ոսպերուն իրարմէ ունեցած հեռաւորութիւնը կ աւելնայ :

Դարձեալ՝ որչափ որ առարկան մատենալու ըլլայ , այնչափ ալ արը առարկականէն կը հեռանայ , ուստի եւ այնչափ ալ հեռադէտը գուրս պէտք է քաշէ :

Վատղարաշխական հեռադէտին մէջ՝ առարկականին հանած պատկերը իրօք ալ կը կազմուի . եւ նշյն պատկերը պարզ կամ բաղադրեալ մանրադէտով մը կը դիտուի . ինչպէս

Պատ . 303ին մէջ կը տեսնուի . այբ Քի առարկականին ձեռօք

Պատ . 303 .



կազմուած՝ առարկայի մը գլխիվայր պատկերն է , որն որ ցի պարզ մանրագէտով կամ ոսպով գիտուելով Աթին վրայ մէջ ցած կը տեսնուի :

Այսպիսի հեռագէտի մը որչափ մէծցընելը իմանալու համար՝ առջնին պէս՝ առարկականին հնոցի հեռաւորութիւնը՝ ակնապակւոյն հնոցի հեռաւորութեան վրայ բաժնելու է $\frac{1}{6}$. բայց ապա-

կիներուն իրարմէ ունեցած հեռաւորութիւնը կամ թէ ըսենը՝ հեռագէտին երկայնութիւնը է հիշե, այսինքն երկու ապակիներուն հնոցի հեռաւորութեանցը դումարին հաւասար է :

Ասարակօրէն՝ ըսածնուս պէս առարկաները պարզ չ'ըլլար , հապա երկու ոսպէ բաղադրուած կ'ըլլայ :

Աստղաբաշխական հեռագէտով առարկաները գլխիվայր կը տեսնուին , ինչու որ առարկականին գլխիվայր հանած պատկերը՝ պարզ մանրագէտով մը դիտուելով նորէն չխցառնար , եւ գլխիվայր մէծ կ'երեւայ . բայց ինչպէս որ յայսնի է , ասիկա երկնային մարմնոց գործածուելուն՝ գլխիվայր տեսնուիլը վեաս մը ըրներ :

Արպէս զի հեռագէտ մը՝ առարկայի մը ճիշգ ուղղուի , հեռագէտին մէջ անտեղը՝ ուր որ առարկականին հանած պատկերը կը դանուի՝ խաչաձեւ գերձան

կամ բարակ թել կը դրուի , որով առարկայի մը ուղուած կէտին վրայ հեռագէտը կ'ուղղուի :

Բայց երկրաւոր առարկաներուն համար աս աստղաբաշխական հեռագէտը չխցառ . անոր համար որպէս զի հեռագէտ մը թէ աստղաբաշխականին պէս շատ մէծցընէ եւ թէ ուղղորդ ցոյցընէ , աստղաբաշխականին ակնապակւոյն տեղ՝ չըրս ուռացիկ ոսպերով խողովակ մը դրուած է , եւ ան եղանակաւ կազմուած հեռագէտը՝ ԵՐԵՒԱՆ ՀԵՐԵԴԵՐ է կոչուած :

Փորձառական դիւրին եղանակաւ հեռագէտի մը քանիպատիկ մեծցրնելն իմանալու համար՝ հեռագէտէն հեռուեկեկ աստիճանաւոր գաւաղան մը կանգնելու է, ու մի եւ նոյն տան մէջ մը մէկ աչքով նոյն գաւաղանին ուղղուած հեռագէտին մէջ նայելու ու մէջ մը մէկարով նոյն գաւաղանին. եւ դիւրին է որ արգեօք պարզ աչքը տեսնուած աստիճաններէն որշափք՝ հեռագէտով տեսնուած մէկ աստիճանին մէջ կը պարունակուի:

245. Ընդդիմատեսական հեռագէտներ : — Ընդդիմատեսական կամ՝ հայելոյ հեռագէտները՝ անդունական ուսպերը չգտնուած, առարկացին անորոշութենէն աղատելու համար հնարուեցան ու շատ կը գործածուէին: Պատ. 304ին մէջ ներ-


Պատ. 304.



միտած շխտակ հայլիի մը վրայ կը ձգէ, որմէ դարձեալ ցոլանալով՝ րին վրայ պատկերը իրօք կ'ելլէ. եւ աս պատկերը ու ակնապակեով դիտուելով՝ անոր ալ պատկերը կը տեսնենք՝ բայց մեծցածը:

Դրէստրէն ներկայ ըսուածը (Պատ. 305) ինչպէս նաև

Պատ. 305.



Պատ. 305.

Գաստրէնէն ներ-

բերը (Պատ. 306),

մէջուղը ծակ օ օ ա-

ռարկական հայլով

է, եւ աս ծակին ե-

տեւը ակնապակին

դրուած է: Առարկայէ մը

առջի տեսակին գոգաւոր հայ-

լիին վրայ ինկող զգ՝ ճառա-

գայլմները սև գլխիվայր պատ-

կերը կը կազմէն, որն որ ու

պզափ հայլիին ձեռօք ակն-

ապակւոյն առջին ո ո' շխտակ պատկերը կու տայ, ու հայլին առջի

տեսակին մէջ գոգաւոր, իսկ ետքինին մէջ ուռուցիկ է, եւ

ասոնք խողովակին առանցքին վրայ կեցած են, եւ ոյ պառ-

տակով ետեւ յառաջ կընան շարժել. դարձեալ՝ երկրորդ տե-

սակին մէջ ո ո' պատկերը գլխիվայր կը տեսնուի:

246. Լուսոյ էռավեան վրոյի ևրկու կարծիքները: — Մինչեւ հիմն փորձառական եղանակառ լուսոյ ցուցանոն, բնեամն, մերրո ծութեան ու ցրիսն երեւ ոյժներուն ու օրէնքներուն վրոյ խռովեցաւքը: լուսոյ լուսարանութեան յատ աջացու մը անանե երեւ ցուցներ ալ բարձուած է՝ որուց մեկնութիւնը կը պահանջէ՝ որ լուսոյ մեւ ըլլալը հաւ աղանդականդոյն եղանակառ: մը որոշուի: եւ առէն զատ ուրիշ անեսական հարցեւներու աղ կանաչ: լուսոյ մեկնը միշտ պարզ եղանակառ պիտի լուսութիւնը կանաչնութել: ուստի բնախօսութիւնը (Physiologie) կը սորմեցընէ: որ մեր հաստատութեան զգայարակներ անոնց կը զգայ՝ որ մարմնոյ մը փոքրագոյն հաւաքները զինքը կը ցըսէնք: անդինի կողմանէ ալ զինքներ թէ՝ մեր լսելաց զգայարակներ անոնց կը լսէ: որ ամիգ կամ հաւաքները մը իրեն կը զարնուի: եւ միոքերնին ալ կը ցուցընէ՝ որ առ երկու անոնց զգայուննեւ հաւ անութեան զգացուոմը համեմատեալի ըսնկը՝ որ լզըն ալ կամ բարակ հիւլէներէ կազմուած հեղանիսի մը կամ մարմիններն են: եւ կամ ձայնի ամիգներու պէս՝ նիւթական միջնորդով մը մեր զգայարակները բախուզ կամ զարնող հօճում մընէ: երբէ ալ երեւելի բնադէտները այսպէս մասածած են: եւ երկու զլաւառը կարծիք կամ ենթադրութիւնն են շինած: առ զնուր՝ մեջուես ըսնկը նէ՝ լցուր մասնաւոր նիւթ մը կը դնէ: եւ կըսէ որ լուսուոր մարմինները ամէն դին արտաքոյ կարդի բարակ նիւթ մը այնոյինի արտուութեանի կը սփռնեն կը տարածնէ՝ որ լուսոյ ճառ ադային մըն վայրիկներու նշան մաներկըրդի մէջ արեւէն երկիր կը հասնի: եւ առ բարակ նիւթը ծանրութեան առէ չիյնառ՝ անդաւունէ: Առ կարծեաց համաձայն՝ արեւուն ճառ ադայինին գյուներու զանազանութիւննը՝ ճառաց զանազանութիւննը:

լուսոյ մասանոցը վրոյ ձգուած թիւն մ' անենան, որն որ գայթեաւուն զանազան արագութեաննեն յառաջ կու գայ: ցուցանոցը առ առաջական մարմնոց մը անդ մը զարնուելով եւս զառնալուն կը համեմատի: իսկ բեկումը մեկնելու համար՝ նախ կ' ենթադրուի որ թափանցիկ մարմնոց մէջ բաւական մէծ միջնորդներ ըլլան՝ լցուր անցրներու համար, երկրորդ՝ կըսելի հիւլէները՝ լուսոյ մասանոցը վրոյ ձգուած թիւն մ' անենան, որն որ

լուսոյ մասանցը արագութեան հետ միանալով՝ բեկումը պատճառէ :

Վա բաած տեսութիւնիս՝ բնաւան կամ՝ Աբու-Հանիւն ու Թե-
ման (Théorie d'émission) կը կոչուի, որուն սկիզբն ու
պաշտպանն եղած է ։ Աւետան :

Երկրորդ կարծիքը կը գնէ որ լցոր՝ Եթեր անուամբ ան-
կըս ելի նիւթի մը ճօճարովը մեղի կը հաղորդուի, ձայնէն միայն
աս տարբերութեամբ՝ որ նոյնը կըս ելի նիւթով մը մեղի կը
հաղորդուի : Աս եթերը կ'ենթագրուի որ բոլոր տիեզերքը լե-
ցուցած է, և չէ թէ միայն դատարկ տեղերը լեցուցած է՝ հա-
պա նաև հաստատուն ու հեղուկ մարմար մէջ ալ թափան-
ցած անցած է : Աւ որ եթերը հանդարտութեան մէջ է՝ հօն
խաւարը կը տիրէ, բայց մէկ կողմանէ լուսոյ աղբիւրէ մը շար-
ժածին պէս՝ լուսոյ ալիքները ամէն զին կը սփանէ կը տարա-
ծուին, ինչպէս որ լարի մը պատճառած ալիքները՝ օգոյ մէջ
կը յառաջնանան : Աւստի լցոր աս եթերէն զատ է, ինչպէս որ
ձայնին մէջ՝ ճօճումը ճօճացող մարմնէ մը զատ է : Ըստծներ-
նէս կը հետեւի՝ որ մեր տեսնելն ալ ջիզերնուս՝ եթերի մը
ալիքներէն բափելն է :

Վա երկրորդ տեսակ տեսութիւնը Ճօճած Թե-
ման (Théorie de vibration) կը կոչուի, որուն հիմնադիրը Տէգարդ¹, բայց
աւելի Հիմիկէնս եղած է, Եւլէր, Եւունկ, Գրէսնէլ, Գրան-
հոփէր, Էրի, Հէրց, և դրեթէ ամէն նոր բնագէտները նոյնին
պաշտպաններն են եղած, այնպէս որ առջի տեսութիւնը հիմա
առանց պաշտպանի մնացած է, ինչու որ ըսելու լուսոյ երեւցի-
ներնիս՝ որոնք ընդհանրապէս ընդածութեան երեւցիներ
կ'ըսուին, մինակ ճօճման տեսութեամբ կրնան մեկնուիլ, և նոյն-
պէս ըսուած երեւցիներն ալ գիւրաւ կը մեկնուին, անոր հա-
մար, և դարձեալ իր պարզութեանը համար աս տեսութիւնը
յաղթող ու տիրող եղած է :

247. Լուսոյ ճօճման ալիքները : — Բնդածութեան ե-
րեւցիները քնննելէն յառաջ՝ ճօճման տեսութեան հետեւ-
լով՝ լուսոյ ալիքներուն վրայ քիչ մը խօսինք :

Լուսաւոր մարմար մը մասունքը՝ այնպէս կը ճօճան, ինչ-
պէս ձայն հանող մարմնները, միայն լուսոյ ճօճումը ձայնի ճօ-


1 Տէգարդը կամ Կարդէսփոսը 1596ին ծնած դադզիացի համբաւա-
ւոր փիլիսոփա, բնագէտ ու մաթե-
մադիգոս մըն է : Եւլէր 1707ին գերմանացի երեւէլի
մաթեմատիկ մաթեմատիկա
մըն է : Եսունկ 1773ին ծնած անդզիա-
ցի երեւէլի բնագէտ մըն է : Գրէսնէլ

1788ին ծնած գաղցիացի նշանաւոր
տեսարաններն մըն է : Գրանհոփէր
1787ին ծնած գերմանացի երեւէլի
տեսարան մըն է : Հէրցը 1738ին ծնած
համամելիցի հաշվառաց աստղաբաշխ
մըն է : Եւ նոյնպէս իր սրդին :

Ճռումն անհամեմատ շուտ է, եւ աս ճօճումը անկշռ ական նիւթով մը՝ եթերով կը հաղորդուի :

Լրբոր լուսոց ճառագայթ մը՝ լիւն դէպ ի թ (Պատ. 307) սփռուելու ըլլայ' լիթ զ ծին վրայ հաւասարակշիռ կեցող եթերին

Պատ. 307.



Հիւլէները՝ նոյն զծին վրայ ուղղանկիւն ուղղութեամբ կը ճօճան, այնպէս ինչպէս լարուած աղիքի մը մէկ ճոճեն զօրաւոր հարուած մը տալու ատեն՝ լարին մասունքները կը ճօճան: Պատերին մէջ եղած կոր զիծերը՝ շարժման որոշ մէկ վայրկենին մէջ ճօճացող հիւլէներուն՝ իրարու նկատմամբ ունեցած գիրքերնին կը ցուցընեն:

Եթերին հիւլէներուն ճօճումը աւելի մերձաւոր եղանակաւ կաւ մը քննենք: Ան հիւլէն՝ որուն հաւասարակշիռ դիրքը թէ, միշտ ու թ՝ կէտերուն մէջ կը ճօճայ. քին վրայ իր արագութիւնը ոչինչ է. բայց որչափ որ հաւասարակշուռութեան կէտին կը մօտենայ՝ այնչափ ալ արագութիւնը կը շատնայ, անկէ անդին դարձեալ կը նուռազի ու թին վրայ դարձեալ կ'ոչընչանայ:

Խճագէտ եւ լցոր արտագոյ կարգի արագութեամբ կը յառաջանայ, բայց միշտ շարժումը ամեն հիւլէներուն վրան ալ մի եւ նոյն ատենուան մէջ չխսկիր, հազար մէկը մէկալէն ետեւ իր շարժումը կը սկսի: Աւստի հիմա այնպէս մօտածենք որ լիթին վրայ եղող ամեն հիւլէները հանդարտութեան մէջ եղած ըլլան. թէ որ թին վրայ եղող հիւլէն՝ որոշեալ վայրկենի մը մէջ իր ճօճումը սկսելու ըլլայ՝ յայտնի է որ դէպ ի թ եղած մէկալ հիւլէները իրենց ճօճումը ուշ կը սկսին, եւ այնչափ ուշ՝ որչափ որ թին հեռու են. բը իր ճօճումը լինցընելու ատեն, այսինքն թէն թ՝ ու անկէ գարձեալ թ՝ շարժելու ատեն՝ շարժումը յառաջ երթարով՝ զ հիւլէնին հասած կ'ըլլայ, այնպէս որ զը առջի անդամ շարժել սկսելու ատեն՝ բը իր երկրորդ անդամը կը սկսի: բայց առկէ ետեւ ալ երկու հիւլէներն ալ մի եւ նոյն ճօճման վիճակին մէջ կը դանուին, այսինքն՝ մի եւ նոյն ատեն՝ նոյն կողմը կը շարժին, մի եւ նոյն ատեն հաւասարակշուռութեան կէտաք կը հասնին ու կ'անցնին, եւ այլն. թէն զ եղած երկայնութիւնը՝ Ալէք էր կայսերական կ'ըսուի. եթէ զդ ալ աթքի մը երկայնութիւն է նէ՝ զ հիւլէն իր առջի շարժու-

մը ան ատեն կը սկսի՝ երբոր զ իր երկրորդը կը սկսի։ Թէ որ քին ու զին մշտեղը զ հիւլէ մը ըլլալու ըլլայ՝ նցնը երկու քին ալ հակառակ վիճակ մը կ'ունենայ, բայց հաւասարակշռութեան դիբբը մի և՛ նցն ատեն կ'անցնի։ Աւրեմն “լուսոյ ձառ ագայթի վրայ՝ $\frac{1}{2}$ ալիքի հեռաւորութեամի իրարմէ հեռու եղող հիւլէները՝ հաւասար՝ բայց ընդդիմակաց արագութիւնն ունին, եղյնը ըսելու է՝ $\frac{3}{2}$, $\frac{5}{2}$, $\frac{7}{2}$ ալիքի հեռաւորութիւն ունեցողներուն համար։

Վիքի հեռաւորութիւնը ամեն գոյներու համար ալ նցն չէ. կարմիրինը ամենէն երկայն է, իսկ մանուշակինը ամենէն կարմ։ Վիքներուն անհաւասար երկայնութենէն՝ անհաւասար ալ ճօմման տեւողութիւն յառաջ կու զայ. մանուշակին ճօմմար ամենէն չուան է, իսկ կարմիրինը ամենէն կամաց։ Ասկէ յայնի է՝ որ լուսոյ մէջ գոյներուն տարբերութիւնները՝ ձայներուն բարձրութեան ու ցածութեան կը համապատասխաննեն. ուստի կամիր գոյնը ամենացած ձայնին, իսկ մանուշակը ամենաբարձր ձայնին կը համեմատի։

Լուսաւոր կէտէ մը չօրս զին սփռուող լուսոյ ալիքներուն գաղափար մ'ունենալու համար՝ հանդարտ ջրոյ մը վրայ ինկող քարի մը պատճառած ալիքները կամ կօհակները մոտած ելու է։ Ինչպէս որ ջրոյ ալիքները մէջէ մէջ համակենդրուն շրջանակներ կը կազմեն, անանկ ալ լուսոյ ալիքները համակենդրուն գունդեր կը կազմեն։

248. Ինդածութիւն։ — Հիմա պիտի քննենք որ երկու ճառագայթներ իրարու հանդիպելով՝ երբեմն իրար կը դորացնեն, երբեմն ալ կատարեալ կ'եղծանեն կամ կը խաւարեցնեն։ Այսպիսի մէկ ազգեցութիւն մը՝ ԸՆԴ-Շ-Ռ-Հ-Ն (Intéférence) կը կոչուի, որն որ աս եղանակաւ կը մէկնենք։ Պատ. 308ին մէջ՝ ԱՅ ու դիր երկու տարրական ճառագայթութառամ։


308.



Ներ ըլլան, որոնք մէկ լուսոյ աղբիւրէ մ'ելելով՝ զանազան ճամփով ակէտին վրայ իրար սուր անկեամբ մը կարեն։ Թէ որ դիր ճառագայթը ահասնելու ատեն՝ մէկալ ճառագայթին հետ նցն մեծութիւնն ունէր նէ, եւ կամ ալիքի մը 1, 2, 3 անդամով եւայն, մէծէր նէ՝ պատկերին ցուցըցածին պէս իրարու վրայ կ'ազդեն. արզդ գիծը որոշ վայրկենի մը մէջ եթերին հիւլէներուն իրարու ունեցած դիբբը կը ցուցընէ. իսկ կէտերով

նշանակուած գիծը դիմ ճառագայթին կը վերաբերի . հիմա երկու ճառագայթներն ալ հաւասար ճամբայ ըրած են նէ՝ որ մի եւ նոյն ատենը՝ մի եւ նոյն եղանակաւ երկու ճառագայթներէ կը զգածի . ուստի որ կրկին ճօճում կը ստանայ , որով եւ կրկին ալ կը լուսաւորի : Աս եղանակաւ՝ երկու ճառագայթներու ճօճումներ իրար կը զօրացընեն , երբոր կէտի մը վրայ իրարու կը հանդիպին , թէ որ իրենց ալիքներուն տարբերութիւնը՝ բազմապատիկ ալիքի երկայնութեամբ է :

Պատ . Յ09ը այնպիսի երկու ճառագայթներու իրարու հանդիպիլը կը ցուցընէ , որոնց իրարմէ ունեցած տարբերութատ . Յ09 .



Թիւնը կէս ալիքի երկայնութիւն եւ կամ կէս ալիքի երկայնութեան անդրյգ բազմապատիկն է : Ճառագայթին մէկուն ճօճալով՝ ու հիւլէն մի եւ նոյն ատեն վեր կը մղուի , երբ որ մէկալ ճառագայթին ճօճումը դէպի ի վար կը մղէ . որով իրար եղանակով աը հանդարս կը մնայ ու ըստ հետեւորդի խաւար ալ կը մնայ :

Ճառագայթներուն իրար կտրելու մէջ՝ միայն երկու դէպի մտածեցինք . բայց թէ որ ասոնց մէջտեղի դէպքը առնելու ըլլանք՝ ան ատեն ալիքներուն ընդածութեամբը ուրիշ ներգործութիւն մը յառաջ կու գայ՝ որն որ ըածներուն մէջ կ'ինայ , այսինքն՝ ճօճումը ոչ կատարեալ կ'ոչընանայ , ոչ ալ կը կրկնապատիկի :


Ասս Ֆրէսնէլին ընդածութեան մէկ փորձը դնենք , որն որ կրնայ ճօճման տեսութեան հիմնական փորձը ըլլալ : Երկու հատ իրարու վրայ ամենաբութ անկեամբ միտած մէտաղէ հայլիներու վրայ՝ մութ տեղ լուսաւոր կէտէ մը ճառագայթներ ձգել տանք , եւ ետքէն նոյն ճառագայթներուն ցոլացածը ճերմակ երեսի մը վրայ ժողվելու որ ըլլանք՝ կը տեսնենք որ նոյն երեսին վրան լուսաւոր ու մութ շերտեր կ'ելլեն . բայց որպէս զի այսպէս մութ ու լուսաւոր կարգեր ելլեն՝ լուսաւու կէտը միագոյն կամ համազգի լցոյս պիտօր ըլլայ , ինչպէս կարմիր կամ մանուշակ լցոյս եւ այլն . ասիկա կ'ըլլայ երբոր յառաջադցյն սղոցածի ձեռաք ճերմակ լցոյալ վերլուծած ենք , եւ կամ նոյն երեւոյթին այնպիսի գունաւոր ապակիով կամ հեղուկով մը կը նայինք՝ որն որ մէկ տեսակ լցոյս մը միայն կ'անցընէ : Տեսնուած մութ ու լուսաւոր շերտերուն պատճառը ուրիշ բան

չէ բայց եթէ վերը ըսուած եղանակաւ ալիքներուն իրար կարելը :

249. Ուժում : — Երբուր ներսի դին սեւցած ժամացուցի մը ապակւցն վրայ կամ մետաղէ փայլուն գնդակի կամ ջերմա շամին գնդակին վրայ ելած արեւուն պղտի պատկերին բարակ կլոր ծակէ մը նայելու ըլլանք , ճերմակ կլոր լուսոյ մը չորս գին դունաւոր օղակներ կը տեսնենք (պատ . 310) : Կլոր ծակի մը

Պատ . 310 .


Պատ . 311 .



տեղ՝ շխտակ ձեղքուածքէ մ'ալ՝ արեւու մէջ զբուած եւ մէջը սեւցած ապակիի խողովակի մը՝ ձեղքուածքին զուգահեռական դիքով նայելու ըլլանք՝ նոյն երեւոյթը աս (պատ . 311) եղանակաւ կը տեսնենք . ասոր մէջտեղը ճերմակ շերտ մըն է . իսկ երկու կողմերը՝ բարակ գունաւոր շերտեր են , որոնք երթարով կը տկարանան : Բայց ծակելինս որչափ որ պղտի , ու ձեղքուածքը որչափ նեղ ըլլալու ըլլայ՝ այնչափ ալ օղակներն ու շերտերը կը լայնան :

Ես երեւոյթը աւելի պարզ եղանակաւ մը կը տեսնենք երբոր միագոյն ապակւոյ մը , ինչպէս կարմիր ապակւոյ մը՝ զնդասեղով ծակուած կամ բարակ ձեղքուած թղթով մը նայելու ըլլանք . ձեղքուածքէն նայելով՝ մէջտեղը կարմիր շերտ մը կը տեսնուի , որուն երկու կողմերը սեւ շերտեր կան , ետեւէն դարձեալ կարմիր , ու դարձեալ սեւ շերտեր կու գան , որոնք երթարով կը տկարանան . ինչպէս Պատ . 312ին մէջ կը տես-


Պատ . 312 .



նենք : Բայց աս սեւ ու գունաւոր շերտերը մէկէն ի մէկ իրարու շեն յաջորդեր , հապա կամաց կամաց : Ապակին կանանչ եղած ատեն՝ շերտերը աւելի բարակ կը տեսնուին . իսկ մասնաւշակ եղած ատեն՝ աւելի բարակ :

Ուրիշ շատ եղանակաւ՝ բարակ ծակէ կամ ձեղքուածէ, կամ մարմնոյ մը ծայրէն, կամ բարակ թելի մը քովերէն՝ զանազան լցոսեր անցնելով՝ զանազան դունագեղ երեւցիթներ յառաջ կը բերեն: Աս տեսակ երեւցիթները՝ Թէ՛+-- (Inflexion կամ Diffraction) կը կոչուին, որուն գիւտը ամենէն յառաջ խոալցի կրիմալտին (1665ին) յայտնած է, միտ գնելով՝ որ լուսոյ ճառագայթը ծակէ մը մութ խուցի մը մէջ մանելու ատեն՝ առջեւը բարակ թել մը բռնելով՝ բռնականէն աւելի մէջ շուք մը կը ձգէ, եւ մէ աս շուքին երկու գին գունաւոր մասեր ալ կան:

Թէ՛քման երեւցիթը համառօտիւ մը մեկնենք: Երբոր լցոյ մը բարական հեռու կէտէ մը ուղղորդ ԱԲ երեսին վրայ իննարու ըլլայ (Պատ. 313.)՝ ուր որ ի՞ն ծակը գտնուի, կը մակար աս ծակին մէջ գտնուող ամէն եթերի մասունքը՝ լուսոյ աղբիւրէն զուգահեռական դնել, ուստի եւ նոյն մասունքները նոյն ճօճման վիճակի մէջ են, բայց աս եթերի մասունքներէն ամէն մէկը իր ճօճումը ԱԲէն անդին ամէն կողմը կը հաղորդէ՝ իրեւ թէ նախալցոյ մաս մ'նշած ըլլար, ուստի ԱԲէն անդին գտնուող և կէտի մը լուսաւորութեան սաստ կութիւնը անկէ միայն կախում ունի:



որ արդեզք ի՞ն, ծակին զանազան կէտերէն եկող ու սին վրայ ժողվուող ճառագայթները՝ ընդածութեամբ ինչ արդիւնք յառաջ կը բերեն:

Վն լուսոյ ճառագայթները՝ որոնք ի՞ն ուղիղ անկիսն մը շինելով՝ կը յառաջանան՝ միշտ իրար կը զօրացընեն, անոր համար թէ քման պատկերներուն մէջի գին միշտ լուսաւոր կէրեւայ, բայց մէկ կողմը եղող կէտերան վրայ ամէն իրարու հանգիսող ճառագայթները իրար չեն զօրացըներ, ուստի դէպ ի կողմերը լցուը կը ակարանայ, մինչեւ որ լուսոյ ճառագայթները իրար բոլորովին եղծանելով սեւ շերտ մը ծնանի: Մէջանեղէն հեռու ուրիշ տեղեր ալ կու գան՝ ուր որ իրարու հանգիսած ճառագայթները իրար չեն եղծաներ, գարձեալ ասոնցմէ ետեւ ուրիշ ճառագայթներ կամ լուսոյ ամիբներ կու գան՝ որոնք իրար եղծանելով սեւ շերտ մը կը ծնանին եւ այսպէս լուսաւոր ու մութ շերտեր իրարու կը յաջորդէն¹:

¹ Մէկնաւթեան պարզութեանը հաւաքուոր ապակիէ անցած կենթամասը՝ ու տեսակ երեւցիթներուն փարձ դրան, որով եւ մութ ու լուսաւոր միաւ համազգի լուսավ եղած կամ լցուը պատկերներ կը աեմնուին:

Օանազան գյոներով ճառագայթներուն նկատմամբ՝ մուլթ ու լուսաւոր շերտերուն իրարու վրայ չկընալը անկէ յառաջ կու գայ՝ որ իրենց ամբները անհաւասար երկայնութիւն ունին:



Երբոր բաղմակունեան ճառագայթները մէկտեղ աղջելու ըլլան, ուստի թէ որ արեւուն ձերմակ պատկերին՝ առանց գունաւոր ապակւոյ բարակ ծակով մը նայուելու ըլլայ, մէջ տեղը ձերմակ շերտ մը կը նշմարուի, որովհետեւ հօն ամէն գյոներուն համար՝ լուսոյ սաստկութեան ամենամեծ աստիճանը կ'ինայ: Իսկ քովի պատկերները ամէնն ալ գունաւոր են. կատարեալ ձերմակ կամ կատարեալ սեւ շիտեսնուիր, որովհետեւ մէկ դունոյ մը համար սեւ եղող տեղը ուրիշի մը համար լուսաւոր է:

Ծաեքման մէկնութիւնը աւելի յառաջ տանելը մեղի համար շատ երկայն ու ծանր գու գայ, անոր համար այսչափս բաւական կը համորինք:

Ծաեքման ձեւին գալով՝ նոյնը ծակին ձեւէն ու ծակերուն թիւէն կախում ունի: Զուգահեռական ձեւով ծակով մը տեսնուածը՝ դատ. 314ին մէջ կը տեսնենք: Մէկէն աւելի ծակով տեսնուածները միայն անով կը տարբերին՝ որ բոլոր պատկերը ուղիղ սեւ գծերով կը կտրուին, ինչպէս դատ. 315ը երկու

դատ. 314.

դատ. 315.



կը ծակերէ տեսնուած թեքման երեւոյթը կը ներկայացընէ: Ասոր փորձը միանգամայն յայտնի կը ցուցընէ՝ որ երկու լուսոյ ճառագայթներով մժութիւն կրնայ պատճառիլ եւ կամ կը ռնայ ճառագայթի մը աղջեցութիւնը ուրիշով մը խափանուիլ:

Իրարու քով շարուած բաղմաթիւ ծակերէ կամ ցանցակերպ մասմինէ մը եւ կամ ապակւոյ վրայ գծուած զուգահեռական գծերէ տեսնուած թեքման երեւոյթները՝ շատ պանչելի ու գունագեղ բաներ են: Թեքումն յառաջ կու գան թռչնոց վետուրներուն արեւուն մէջ զանազան գյոներով պլազմը. վեղոյներուն (լուսոյ) արեւու առջև գյոնզգզըն երեւնալը, բարակ մետաքսուղինէ մը ճրագի լուսոյ նայուած ատեն տեսնուած շքեղ գյոները, բարակ փոշւով մը ցանուած ապակեղէն տախտակի մը ձեռագի մը լուսոյ նայուած ատեն տես-

նուած գոյնզգոյն օղակները, լուսոյի խռապման ատեն՝ իր շորս զին տեսնուած գունաւոր չքջանակը: Դարձեալ՝ զանազան մարմոց ծխածանի պէս պրոլաբը, ինչպէս թիթեաներուն, ճճիներուն ու հանգերուն, իրենց դրայ եղող փայններէն կամ կարգաւորեալ խորթ ու ըսրառութենէ, յառաջ եկած թիթերումն է:

Թեկրման ձեռագր՝ ճառագոյիթի մը զանազան գոյններուն արեացը երկայնութիւնները ճիշց եղանակաւ գտած են, որոնք հոս կը զննեմ:


Միջակ կարմիր	0.0000248	մատ
Կարմիր	0.0000217	..
Գեղին	0.0000201	..
Կանանչ	0.0000184	..
Կապոյտ	0.0000168	..
Մութ կապոյտ	0.0000156	..
Մանուշակ	0.0000145	..

Ավերին երկայնութիւնը զիններով ճաճճան տեւողութիւնը կամ այլիք մը արագութիւնն ալ կը հաշուի, որովհետեւ արեւ էն երկիր համարու համար որչափ ժամանակի հարկաւորութիւն ունենար արգեն գիտենք, և գիտենք ալ որ բառոց ճառագոյիթը առեկ մէկ ճօճարան այլիք մը երկայնութեամբ յառաջ կ'երթայ: առանկայ դառնուած է որ մէկ ճանքի բիորդի մէջ կարմիր լցոր 477.000.000.000.000 իսկ կապոյտը՝ 699.000.000.000.000 ճաճում կընէ:

250. Եարակ թիթեղներու գցներ: — Ենդածութեան վերաբերող երեւելի երեւոյթներէն մէկն ալ խիստ բարակ ու թափանցիկ մարմնոց՝ երփնագցն երեւեալն է. ինչպէս օճառի փրփուրին, ձկան թեփերուն, ջրի վրայ բարակ կարգ մը կաղմող եղի կամթիիք մը ու ոքսիտացած մէտաղներու վրայ կը տեսնենք. նցնապէս օդին բարակ մէկ կարգը կրնայ գցնզգցն երեւալ, ինչպէս շատ անդամկը կը տեսնենք որ ճաթած հաստկեկ ապակիի մը ճաթած տեղը բարակ օդ մատած ըլլալով՝ գցներ կը ձեւացընէ:

Վա գցները օղակաձեւ կարգաւորեալ եղանակաւ կը տեսնուին՝ թէ որ մէծ հնոցի հեռաւորութեամբ ապակիէ ոսպ

դատ. 316.



մը՝ շիտակ ապակիէ տախտակի մը վրայ, կամ՝ տախտակը ոսպին վրայ դնելու ըլլալով. աս եղանակաւ էր որ նեւոտն աս բարակ մարմնոց գցները ամենէն յառաջ գննեց: Ապակիներուն գագած տեղը սեւ բիծ մը կը ցոլացընէ, որն որ գունաւոր օղակներով պաշարուած է, որոնք երթալով կը բարակնան ու կը տկարանան (դատ. 316): Աս օղակներուն միագցն ապա-

կիով մը նայելու որ ըլլանք՝ փոփօխակի մութ ու լուսաւոր ու զակներ կը տեսնենք : Միագդն լուսոյ տեղ՝ ճերմակ լցո ըլլարու ըլլայ՝ օղակները ոչ կատարեալ սեւ ոչ ալ կատարեալ ճերմակ կ'երեւան . ամէն տեղ խառն գյներ կը տեսնուին :


Ասոնց մեկնութիւնն աս է . երբոր լուսոյ մը ճառագայթ ները ասոնց վրայ իյնալու ըլլան՝ կէս մը վրայի երեսէն՝ կէս մ'ալ տակի երեսէն վիր կը ցոլանանեւ աս երկու երեսներէն ալ ցոլացած ճառագայթները իրարու վրայ ընդածութեամբ կ'աղդեն , ու իրենց ճառերուն տարբերութեանը համաձայն՝ կամ իրար կ'ոչընչացընեն եւ կամ կը գորացընեն : Իսկ գոյնզգոյն օղակներուն պատճառը՝ ճերմակ ճառագայթին գունաւոր ճառագայթներուն անշաւասար ալիքի երկայնութիւն ունենալն է :

254. I. ասոյ բեւեա ականութիւնը : — (Օ.է որ թափանցիկ գուրմալինի մը բիւրեղէն այնպէս բարակ թերթ մը կտրենք՝ որուն երեսը առանցքէն զուգահեռ ական ըլլայ , եւ նոյնով լցուր 30էն մինչուկ 40 աստիճանի անկեամբ աչքին ցոլացընող՝ փայլուն շխտակ երեսի մը վրայ նայելու ըլլանք՝ գուրմալինը դարձընելուս համաձայն՝ նոյն փայլուն երեսը երբեմն լուսաւոր երբեմն մութ կը տեսնենք , ուստի եւ այսպէս դուրմալինը ամէն դիրքի մէջ ալ ցոլացեալ լցուր թող չխտար որ անցնի . ասիկա նոյն ցոլացող ճառագայթին մէկ յատկութենէն կրնայ յառաջ գալ , որն որ բեւեա կամ պատճառ (Polarisation) ¹ կը կոչուի :

‘Նոյն երեւոյթը կը տեսնենք՝ թէ որ նոյն անկեամբ ապակիէ տախտակիէ մը ցոլացած լցուր գուրմալինով զննելու ըլլանք .


Պատ . 317 .

ուստի եւ ապակիէ տախտակէ մ'ալ ցոլացեալ լցուր կրնայ բեւեա կամ պատճառ (Պատ . 317)՝ տեղ՝ ապակեայ հայլի մ'ալ կրնայ առնուիլ : Ինչպէս ապակիէ զիլիթ տախտակի մը վրայ (Պատ . 317)՝ լուսոյ ար ճառագայթ մը 35° 25' անկեամբ ինալով ըստ մեծի մասին բգ ուղղութեամբ կը ցոլանայ . Հիմա աս բգ ուղղութեամբ ցոլացած ճառագայթը բեւեա ականացեալ է . բայց որպէս զի ապակեայ անդիի կողմը գտնուող առարկաներէն ուրիշ ճառագայթներ ալ աս բեւեա ականացեալ ճառագայթին հետ չխառնուին , ապակեայ



1 Բեւեա ականութեան երեւոյթը 1810ին Մալիւ գաղղիացին գտաւ :

ետևի գին կը սեւցընեն: Աս բեւեռականացեալ ճառագայթը՝ նշնպէս ետևի գին սեւցած ու առջնէն զուգայնեռական ուղարք: 318.




թիշտագայթ մը վրայ իշնալու ըլլայ՝ անոր հետ ալ նցն անկիւնը կը կազմէ, որ է $35^{\circ} 25'$, ու հասարակ ճառագայթի մը պէս անկէ կը ցողանայ, բայց վերի ապակին՝ անանկ մը դարձնելու ըլլանք՝ որ բայց շոջման առանցքը ըլլայ՝ անկիւնը նցն կը մնայ, բայց զուգահեռականութիւնը կը կորսուի, ցոլացման երեսը տակինին հետ նոյն չիննար: Ըսուած եղանակաւ վրայի հայլն դարձնելով՝ կը տեսնենք որ երթալով ցոլացումը կը տկարանայ, 90 աստիճանի անկեամբ դառնալուն պէս՝ բգ ճառագայթը

ալ չիցողանար: Բայց երբոր աւելի եւս դարձնելու սկսինք նէ՝ նորէն կամաց կամաց կը սկսի ցողացնալ լցուը սաստկանալ, ու 180° եղածին պէս՝ իր մեծագոյն սաստկութիւնը կը ստանայ. դարձնելը շարունակելու որ ըլլանք՝ նորէն կը տկարանայ ու 270° ի մէջ աներեւոյթ կ'ըլլայ. ահաւասիկ այսպիսի յատկութիւն մ'ունեցող ճառագայթ մը բեւեռականացնալ ճառագայթ կը կոչուի:

Այնպիսի կազմած մը՝ որն որ աս ըսածնիս փորձառական եղանակաւ կը ցուցընէ՝ Բեւեւուինեւուն չործէի+ կը կոչուի, որուն ամենապարզ ձեւը՝ խողովակի մը ճոթը շարժական ու տակի կողմը հաստատուն՝ $35^{\circ} 25'$ անկեամբ հայլիներ դնելով կընայ կազմուիլ: Բայց ամենէն հանդիսաւ ու աղեկ գործիքը պատ. 319ը կը ներկայացընէ՝ որն որ բնական մեծութենէն չորս հինգ անգամ պղղամիկ է եւ հնարողին անուամբը նէօրէնուրէն չործէի+ կը կոչուի: Կըօր պատուանդանի մը վրայ երկու դիմացէ դիմաց գաւազններ հաստատուած են, որոնց մէջը ապակիով մէկսեղ չ շրջանակը հաստատուած է, բայց այնպէս որ ուզուած դիրքը կընայ առնուլ. Բայց հասարակօրէն ուղղաձիգին հետ $35^{\circ} 25'$ անկիւն մը շինող՝ դիրքի մէջ կը բերուի: Հայլին աս դիրքի մէջ կեցած ատեն՝ ոյ ճառագայթ մը $35^{\circ} 25'$ անկեամբ վրան իշնալու ըլլայ՝ կէս մը հայլիէն կ'անցնի, որն որ հիմա մեր մտադրութենէն դուրս է, կէս մ'ալ յդ ուղղութեամբ գէպ ի վար կը ցոլանայ, որն որ բեւեռականացած է. այէն ու լդէն ձգուած երեսը՝ Բեւեւուինեւուն երես կը կոչուի:

Տակի պատուանգանին վրայ շիտակ ու ետեւի դիմ զբուագած հայլ մը կայ, որուն վրայ լդ բեւեռականացեալ ճառապատ 319.



գայթը ուղղանկիւն կ'կինայ ու լդ ուղղութեամբ ալ ցոլանալով՝ գործիքին վերի մասունքներուն կը հասնի. գործիքին մէջուղի մասը ապակիով դոց օղակ մը կը ձեւացընէ. իսկ վերի մասը՝ աստիճաններու բաժնուած օղակ մընէ. աս աստիճաններուն 0 ու 180 կէտերը այնպէս մը կեցած են՝ որ իրենց մով ուղղաձիգ ձգուած երես մը՝ բեւեռականութեան երեսին հետ նոյն կու գայ. աս օղակին մէջ ուրիշ մէկ շրջանակող օղակ մ'ալ կայ, որուն վրայի երկու սիւնակներուն մէջ՝ սեւ ապակիէ կամ ետեւը սեւցած ապակիէ հայլ մը կայ. ասիկա վարինին պէս հաստատուած է, կրնայ հորիզոնական առանցքի մը վրայ շրջանակիլ, եւ կրնայ դիւրաւ 35° 25' անկիւամբ մը կենալ:

Շ շրջանակող օղակին վրայ գծանշան մը կայ. ասկէ ու օղակին կենդրոնէն ձգուած երես մը՝ վերի

հայլիին ցոլացման երեսին հետ վրայէ վրայ կու գայ. թէ որ աս նշանը աստիճաններուն 0ին վրայ բերելու ըլլանք՝ նոյն ատենը վերի ու վարի հայլիին ցոլացման երեսները նոյն կու գան. նոյնպէս կը պատահի թէ որ նշանը 180°ի վրայ գայ. իսկ թէ որ 90°ի վրայ դալու ըլլայ՝ (ինչպէս որ մեր Պատկերին մէջն ալ եկած է) եւ կամ 270°ի վրայ, ան ատեն երկու ցոլացման երեսները ուղիղ անկեամբ մը իրար կը կտրեն:

Աս գործիքով տեսնուած երեւոյմները չետեւեալներն են: Թէ որ երկու հայլիները իրարմէ զուգահեռական կենալու ըլլան, այսինքն գծանշանը 0ին վրայ ըլլալու ըլլայ, վերի հայլիին վարեն եկող ճառագայթմները կը ցոլացընէ, ուստի եւ տեսութեան դաշտը լուսաւոր է. բայց բաժնող հայլին (այսպէս կը կոչուի վերի հայլին) առջի դիրքէն չեռանալու որ ըլլայ, կը սկսի լցուը պակսիլ ու վերջապէս՝ նշանը 90°ի եկածին պէս՝ կ'ոքնչանայ ու բան մը շիտեսնուիր: Դարձլնելը յառաջ տա-

Նելով 180⁰ հասածին պէս՝ լցուը 0°ին մէջ եղած վի-
ճակին պէս կ'ըրայ, բայց գարձեալ յառաջ երթալով 270⁰ի
մէջ գարձեալ կը մժմնայ. Աս բովոք դարձնելիներուն մէջ ար-
դէն կ'ենթագրուի որ հային իր առջի գիրքը չխփօխեր, ու
միշտ ուղղածիգին հետ 35° 25' անկիւն կը կազմէ:

Խէ. որ տակի հային ուրիշ գիրք մը տալու ըլլանք, զոր-
որինակ 25 աստիճանի անկետմբ հաստատելու ըլլանք, ճառա-
զայթները վերի հային կը ցողանան, բայց գծանիչը 90 աստի-
ճանի գալուն պէս՝ բողոքմին աներեւոյթ չեն ըլլար, ուստի
վարէն եկող լուսցն մէկ մասը միշտ կը ցողանայ: Պատճառը
աս է որ 25 աստիճանի անկետմբ ցողացող ճառագայթները՝
կէս մը կը բեւեռականանան, ուստի որչափ որ 35° 25' էն խո-
տորելու ըլլան՝ պնդափ ալ անկատար կը բեւեռականանան: Ան
անկիւնը որով որ կատարեալ բեւեռականութիւն կը պատ-
ճառի, ինչպէս ապակւոյն համար 35° 25', ջոյ 37° 15', գու-
արզի 32° 28', ագամանդի 22°, բեւեռականութիւն անդուն կը կո-
չուի: Պիուսզըր՝ աս անկեանն նկատմամբ զարմանալի օրէնք
մը յայտնած է, ոյսինքն՝ պիեւեռականութեան անկիւնը ան
վերանկման անկիւնն է որուն համար ցողացեալ ճառագայթը
բեւեռականութիւն վրայ ուղղանկիւն կը կենայ:

Ուետաղէ երեսները՝ ցողացմամբ լցուը բեւեռականա-
ցընելու յատկութիւն չունին. անոր համար ետեւի գին անա-
զով ու սնդկով զրուազած հայինները՝ բեւեռականութեան
փորձերուն չեն գար:

Ուեւեռականութեան գործիքին վայեն՝ բաժնող հային
մէկ դի հանելով մասնաւոր կարմածով մը անզը գուրմալինի
հատուած մը գնելու ըլլանք, որուն երեսը իր զինաւոր առանց-
քէն զուգահեռական եղած ըլլայ, նոյն հատուածէն անցնող
բեւեռականացեալ լուսցն վրայ հայինն մէջինն նման երեւ ցիթ-
ներ կը տեսնենք: Խէ. որ գուրմալինը պնդափիսի գիրք մշունենայ
որ իր բիւրեղագրական զինաւոր առանցքը՝ բեւեռականութեան
երեսին հետ ուղիղ անկիւն մը կազմէ, ան առենը թող կու-
տաց որ ճառագայթները իր մէջէն անցնին. եթէ անկիւնը փո-
խուելու ըլլայ, անցած լցուն ալ կը տկարանայ, ու գուրմալինին
առ անցքը՝ բեւեռականութեան երեսին հետ նոյն դալու ըլլայ,
լցուը ամենէն նուազ աստիճանին կը հասնի, և թէ որ գուր-
մալինը հաստկեկ ըլլալու ըլլայ՝ կորցնչանայ ալ:

Հիշեալ փորձէն յառաջ կու զայ թէ՝ երբոր հասարակ
լցու մը գուրմալինի հատուածի մը վրայ կյալու ըլլայ՝ անոր

մէջէն անցնելով՝ կրնայ բեւեռականալ։ Աւստի թէ որ երկու դուրմալինի հասուածներ՝ պյառէս մը վրայէ վրայ զրուին որ իրենց առանցքները իրարմէ զուգաչեռական կենան, թող կուտան որ լցոն անցնի. բայց դուրմալինին մէկը իր երեսին վրայ զարձնելու որ ըլլանի՛ երթալով անցած բեւեռականացած լցոր կը նուազի ու առանցքնին իրար խաչածեւ կորածին պէս՝ լցոր աներեւոյթ կ'ըլլայ։ Այսպիսի երկու դուրմալիններ բեւեռականութեան գործիք մը կը կազմին. ասոր դիւրին գործածութեանը համար՝ անելիքի մը ճոմը երկու օղակներու մէջ երկու դուրմալինները կը հաստատուին, եւ աս օղակներէն մէկն ալ կրնայ ուղարձած կողմը շրջանակիլ (Պատ. 320.)։

Պատ. 320.  Ապակւոյ մը վրայ 35° 25' անկեամբ ինկած ճառագայթի մը՝ չէ թէ միայն ցոլացեալ մասը կը բեւեռականանայ, հապանաւու բեկեալին մէջն ալ բեւեռականութիւնն կը տեսնուի, որուն երեսը առջենին վրայ ուղանիկիւն կը կենայ. եւ աս երկու բեւեռականացին լցուանը իրարու հաւասար են, եւ իրարու հետ միանալու որ ըլլան՝ հասարակ լցոր կ'ելլէ. ուրիշն կը նաև հասարակ լցոր՝ ուղիղ անկեամբ բեւեռականացած երկու լուսէ կազմուած սեպել, ուստի եւ լուսոյ մը բեւեռականալու ուրիշ բան չսեպել՝ բայց եթէ նշյնին երկու բաժնուիլու։

Ճօճման տեսութեան համաձայն՝ լուսոյ բեւեռականութիւնը կը մեկնեն՝ զնելով որ բեւեռականացեալ լուսոյն ամէն ճօճումներն ալ մի եւ նշյն երեսի մը վրայ կ'ըլլան, կամ որոշեալ երեսի մը վրայ կը ճօճան, ուր որ հասարակ լուսոյն ճօճումները՝ իր ճառագայթներուն ուղանիւնն ալ վրայ ուղանիւնն ինու ինկող ինչ եւ իցէ ուղղութեամբ կը սփուին կը տարածին։

252. Կրկին բեկում. — Ճեւեռականութեան երեւոյթին հետ շատ կապակցութիւն ունի կրկին բնիքն բնիքն ։

Ո՞նչեւ հիմա պյառէս խօսած էինք՝ որ լուսոյ ճառագայթ մը միջոցէ մը ուրիշ միջոց անցնելու ատեն՝ մի միայն բեկեալ ճառագայթ մը կը ճնանի. բայց կան մարմիններ որոնք պյառիսի զարմանալի յատկութիւն մ'ունին՝ որ իրենց վրայ ինկող ու մէջն անցնող ճառագայթները երկու բեկեալ ճառագայթներու կը բաժնեն, ուստի կրկին կը բեկանեն եւ իրեւոյթ (biréfringent) կը կռչուին։ Աս կրկին բեկու մը ամենէն յառաջ երազման դարմալիմար խալանոի կիրապալիին (ածխոյ թիւու — կիր) վրայ նշմարեց ու 1669ին հրատարակեց։

Կիրապալիէ սղցածի մը վրայ ինկող ամէն ճառագայթները երկու կը բաժնուին, որոնց մէկը սովորական ճառագայթ

իր կուսով եւ յառաջադցին ըստած բեկման պրենքով կը յառաջանայ . խոկ մէկող անսովորական ճառագայթ կը կուսով եւ նոյն պրենքով չերացարանք : Եղորդինակ՝ կիրսուաթի շեղանիստ մը ահա կէտք կոմ ահա գծի մը վրայ զնելու ըլլանկ՝ կէտն ու շինը կուսով կը երևան : կիրսուաթի աղջած մը կազմելու ըլլանկ՝ առար մէջէն առն առ արկաններուն կրկին պատկերը կրնանկ առնանձ :


Երեխ բաժնուած ճառագայթները դուրսնինայ զնենքը ու ըլլանկը երկու ճառագայթներն ալ բեւեռականած կը պատճենք ու դուրսնինը դառնարուն համեմատ մէկը կամ մէկոց անօնչութիւն կը բայց . դարձեալ մէկուն ճօճման երեսը մէկացնին վրայ ու զիշ անկեամբ կ'իշեայ :

Ես կրկին բեկուննելու յատկութիւնը նաև ամէն բիւրեղներն ալ անին որոնք կարգաւորեալ բիւրեղի համագրութիւնն չեն զնեն զերարերիք : Եմէն կրկին բեկանող բիւրեղներուն մէջ մէկ կոմ երկու ուղղութիւնն կայ որ ան ուղղութեամբ կրկին բեկում չիսենմասիք . աս ուղղութիւնը կամ ուղղութիւնները չեն արածածական առանցք կը կուսուն : ԱՄի միայն անսարածական առանցք ունեցող բիւրեղներուն մէջ՝ տեսարանակութ առանցքը պլիաւոր առանցքին վրայ կ'իշեայ :

Արկին բեկումը՝ երկու ճառագայթներուն անհաւասար արագութիւննեամբ յառաջանարկէն յառաջ կու գայ . որն որ բիւրեղն մէջն եթե երկին անհաւասարութիւնն կը պատճառի : Հս առանց անելի յառաջ երթալու՝ կրկին բեկունն զունագեղ երեւոյթներուն կ'անցնինք, որոնք կրկինարեկ բիւրեղի հասածները՝ բեւեռականացեալ լուսոյ մէջ կը ցուցընեն :

Եւեւեռականնեան զործիքը ուաս . 321ին զիրքին մէջ երան առեն՝ միջնին սղակին վրայ՝ բիւրեղացած գաճի բարակ հատուած մը զրուելու ըլլայ, ընդհանրապէս զունաւորած կ'երեւոյ, թէ որ հարիզանական զիրքով բիւրեղը զարդընելու ըւրանք, զզները առանց փախուելու կը լուսաւորնան կամ կը միջնուն . զարձընելը յառաջ առնելով՝ զզները բոլորովին կը կորսուն, ու բիւրեղը չեղածի պէս կ'ըլլայ : Աս զիրքով կեցած առեն՝ բիւրեղին վրայ՝ ան ուղղութեան հետ՝ որն որ 0 առարիճանը 180°ն հետ կը կապէ, զուգահեռական գիծ մը գծելու ըլլանկ ու նցնին վրայ ուղղանկիւն ուրիշ գիծ մայլ գծելու ըլլանկ, աս երկու գիծերը ան ճօճման երեսներուն գիրքը կը ցուցընեն՝ որ որ բիւրեղին վրայ ինկող լուսոյ ճառագայթները կը ճաճան : Թէպէտ եւ գաճի բիւրեղին վրայ ուղիղ անկեամբ ինկող ճառագայթը երկու ուղղու-

թեամբ յառաջացող ճառագիթներու չքաժնուի, բայց
միշտ անհաւասար արագութեամբ յառաջացող ճառագիթ-
սրաւ . 321 .



ներ կը կազմախն, որովհետեւ ե-
թերին առաջգականութիւնը եր-
կու ճաճման երեսներուն ուղղու-
թեան վրան առնջն չէ :

Կամին բիւրեղը՝ բոլորովին
մութ երեւցած զիրքէն եթէ նո-
րէն դարձընելու ըլլանք՝ երթա-
րով կը լուսաւորի ու բիւրեղին
ճաճման երեսները վարի հայլիին
ճաճման երեսին չետ՝ 45° առափ-
ճամի անկիւն մը շինածնուն պէս,
ամենէն աւելի լուսաւոր կ'երեւան :

Վս զիրքը պահելով վերի
հայլին գործընելու օր ըլլանք՝ բիւ-
րեղը երթարով դցներ կը նետէ ու
վերջապէս անգոյն կ'երեւայ՝ թէ
որ վերի հայլիին ցոլացման երեսը՝
վարինին չետ՝ 45° կազմելու ըլլայ,
ուստի եւ վերի հայլիին ցոլացման
երեսը բիւրեղին ճաճման մէկ երե-
սին չետ նցն գալու ըլլայ : Վերի
հայլին աւելի դարձընելու օր ըլ-
լանք՝ ան առեն բիւրեղին առջի
դցներ իր լուսուցիւ դցներին կը փո-
խուի, եւ ասլուցուցիւ դցներ ամենէն կենդանի ան առեն կ'երեւայ
երը օր վերի հայլիին ցոլացման երեսը՝ վարինին չետ նցն կու գայ :

Վս ըստ երեւցիթներուս պատճառը ան է՝ որ վարի
հայլիին եկող ճառագիթը գաճին մէջ մանելով՝ երկու կը
բաժնուի, որով թէպէտ ուղղութեամբ իրարմէ չեն չեռանար՝
բայց անհաւասար արագութեամբ բիւրեղին մէջէն անցնելով՝
մէկը մէկալէն յառաջ գուրս կ'ելլէ, ուստի աս երկու ճառա-
գիթները՝ բաժնող հայլիին ճեռաք մի եւ նցն ճաճման երեսի
մը վերածուելով՝ կընան ընդածիլ : Ուրեմն ասոնց մէջ աեսած
դցներնիս ան եղանակաւ. կը ծնանին ինչ եղանակաւ որ՝ սեւ-
տոնեան օգակներուն կամ բարակ տախտակներուն մէջ կը
ծնանին, եւ անոնց մէջնին պէս առ դցները բիւրեղին հաս-
տութենէն կախում ունին :

Կնչ եւ իցէ կրկին բեկանող մարմիններու բարակ հատած-
ները՝ նցնպիսի գունագեղ երեւցիթներ յառաջ կը ըերեն :

նոյնպէս կրնան հաստ հատածներ ալ նոյնպիսի երեւցիթներ ցուցընել, թէ որ իրենց երեսը տեսաբանական առանցքին չետ ուղիղ անկիւն մը կը կազմէ: Ասոնց ամենուն փորձը կրնայ երկու գուրմալինէ շինուած ունելիքով մ'ալ ըլլալ (Պատ. 320), երբոր կրկին բեկանող մարմինը մէջտեղը դրուելով կը սխմուի ու չետզչետէ գուրմալինին մէկը դարձրնելով գոյներու փոփոխութեանը միտ կը դրուի: ինչու որ աս բեւեռականութեան պղոփի գործիքին մէջ գուրմալինին մէկը բեւեռականութեան հայլին տեղ, իսկ մէկալը բաժնող հայլին տեղ է:

Դուարզը առանձին զատ երեւցիթ մ'ունի. եթէ բեւեռականութեան գործիքին մէջտեղը՝ իր առանցքին վրայ ուղղորդ կտրած գուարզի հատած մը գնելու ըլլանք՝ իր պատկերը վերի հայլին մէջ՝ կենդանի գունաւոր կ'երեւայ. թէ որ բաժնող հայլին դարձրնելու ըլլանք՝ գոյները կը սկսին փոխուիլ, բայց թէ որ գուարզը դարձրնելու ըլլանք՝ գունոյ փոփոխութիւն մը ամենեւին շիտեսնուիր: Դարձեալ բաժնող հայլին որչափ ալ դարձրնելու ըլլանք՝ գաճին վրայ տեսածնուս պէս՝ բոլորովին անգոյն լուսաւոր կամ բոլորովին մութ չենք տեսներ:

Աս երեւցիթը պարզ եղանակաւ մը ճանշնալու համար՝ միագյն լցու գործածելու է, որն որ դիւրաւ մը կ'ըլլայ՝ թէ որ կարմիր ապակելով նայելու ըլլանք: Նոյն ատենը՝ բեւեռականութեան գործիքին մէջտեղը դրուած գուարզը լուսաւոր տեսնուած ժամանակ՝ բաժնող հայլին աջ կամ ձախ դարձրնելով այնպէս կրնանք ընել որ մութ երեւայ՝ այնպէս ինչպէս որ մէկզմէկ խաչաձեւ կտրող հայլիներուն մէջ առանց գուարզի կ'ըլլար. ուստի վարէն եկող ճառագայթին բեւեռականութեան երեսը՝ գուարզի հատածին ձեռօք՝ աջ կամ ձախ դին դարձած կ'երեւայ: Աս դառնալուն մէծութիւնը՝ հատածին հաստութենէն կախում ունի. եւ աւելի բեկանող ճառագայթիներուն համար մէծ է, դեղինին համար 23°, կանանչին 28°, կապոյտին 32°, մանուշակին 41° է: Աս անհաւասար դարձումէն է՝ որ ճերմակ լցոր ոչ կատարեալ անգոյն ոչ ալ կատարեալ մութ կ'երեւայ: Աս դուարզին վրայ տեսնուած երեւցիթը՝ Բ-լ-ը-շ-է-ն բ-է-ե-ն-է-ն-է-ն-է-ն (Polarisation circulaire) կը կոչուի: Գուարզէն զատ միայն չեղուկներուն վրայ բոլորշական բեւեռականութիւն կը տեսնուի, ինչպէս կիտրոնի եղին, շաքարի շրոպին, գինուց ու գլոցն, բեւեկինի եղին վրայ եւ այլն, թէպէտ ասոնց մէջ միշտ նուազ աստիճանաւ:

Աս բոլորշական բեւեռականութեան մէռօք հեղուկներուն որպիսութիւնը կամ վիճակը իմանալ փորձած են:

Աս փորձերուն ու բոլոր բեւեռականութեան մէջ «Նիբուկան» սղո-

յան ըստածքը շատ կը գործածուի. ասիկա չեղանատական կիրսովամթէ սղցած մըն է, որն որ իր բութ՝ անկիւններէն երկու եղած ու գանատայի պարամանիք դարձեալ միացած է. ասով անանկ յատկութիւն մը կը ստանայ որ միայն ան լոյսը կ'անցընէ՛ որն որ մէկ որոշ ճօնման երեսի մը վրաց կը ճօնաց. ուստի բայտ ամենայնի բեւեռականութեան ու բաժնաղ հայիններուն ազգեցութիւնն ունի:

Մէկէն պազած կամ խիստ սխմուած ապակիններ բեւեռականութեան գործիքին մէջ գրուելով զարմանալի գունագեղ երեւոյթ - ներ կը ցուցընէն:

ԳԼ Ա Խ Ա Յ Ի.

ԼՈՒՍՈՅ ՔԻՄԻՇԵԿԸՆ ԱԶԴԵՑՈՒԹԻՒՆՆԵՐ

253. Լուսոյ վերլուծելն ու բաղադրելը, Լուսագրութիւն: — Ի՞միմայի մէջ ըսած ենք՝ որ հասարակ բարեխառնութեան ատեն մութի մէջ՝ քլորը ջրածինին հետ չիմիանար, բայց լուսոյ մէջ կը միանայ, իսկ արեւու մէջ ճաթրուելով կը միանայ. լուսակիրը կամ փառփորը՝ լուսոյ մէջ կարմիր ուսիս մը կը կապէ. կենդրոնացեալ բորակի թթուն՝ օդոյ մէջ թթուածինի ու ստորին ենթապորակածնի թթուի (ԲԹ.⁴) կը փոխարկի. ճերմակ քլոր-արծաթը՝ լուսով մանուշակ գցն կը ստանայ ու վերջապէս կը սեւնայ՝ իր քլորէն մէկ մասը փախչելով. ասոնց նման օրինակներ անհամար են:

Իսկ լուսոյ գործարանաւոր մարմնոց վրայ ըրած ազգեցութիւնը՝ աւելի եւս զարմանալի է. օդին թթուածինը՝ գործարանաւոր նիւթոց ածխածինին ու ջրածինին հետ միանալու կ'օգնէ, ասկէ է որ լուսոյ մէջ, մանաւանդ արեւու մէջ տնկային գցները կը նետեն: Լուսոյ ձեռագք՝ տնկոց ծծած ածխոյ թթոււն ածխածինի ու թթուածինի կը բաժնուի, որն որ դուրս կ'ելլէ. ասոր լուսոյ ազգեցութեամբ ըլլալուն մերձաւոր փորձը կրնանք ընել՝ դալար ճիւղ մը ածխոյ թթուու ունեցող ջոռվ լեցուն ամանի մը տակ գնելով. աս գլխիվայր ջոռվ լեցուն ամանը՝ լուսոյ ազգեցութեան տակ գնելով կը տեսնենք որ վերի կողմը կազի փշափկներ կը կազմուին, որոնց մէջը թթուածինով լեցուն կը լոյս, եւ աս կազին կազմուիլը մութի մէջ չկյաջողիր:


Ինդ հանրապէս կապցյա ու մանուշակ ճառագայթներուն քիմիական ազգեցութիւնը կարմիր ճառագայթէն շատ աւելի է:

Լուսոյ քիմիական ազգեցութեան վրայ նոր ժամանակուան օգտակար ու զարմանալի գիւտերէն մէկն ալ հաստատուած է, պյանիքն՝ Լուսական (Photographie) գիւտը: Արդէն Աւէճուուտ անդդիացին մասածած էր որ կընայ քլոր-արծաթին սեւնալը՝ խաւարին սեներակին մէջ ելած պատկերները հաստատելու կամ տեւական ընելու գործածուիլ. եւ ի-

բար ու 8էլի՛ արեւու մանրացցցով՝ պղտիկ առարկաներուն պատկերը քլոր-արծաթի թղթի վրայ հանեց, բայց լուսով եւ լածը նոյն լուսոյ ազգեցութեամբը կ'աւրուեր ու տեւական չեր մար. Կիւրուր աւելի յառաջ տարաւ, բայց վերջապէս Ցակը գաղցիացն 1839ին այնպիսի եղանակ մը սորմեցուց՝ որն որ ամենքը գերազանցեց եւ որով նու եւ իցէ առարկայ այնպէս ճիշդ կը նկարուի՝ որ նմանեաչանութիւն մը իրեն չիհաւասարիք: Ցակէրին լուսագրութեան եղանակը զլիաւորաբար հետեւալ մասունքներէն կազմուած է, որոնք ամենը մէկտեղ Տ-իշտէլէ կը կոչուին:

Են տախտակը որուն վրայ որ տակէրեան լուսանկարը պիտօք ելլէ, մէկ կողմը արծաթեղոծ պղնձէ բարակ թիթեղ մըն է. աս արծաթեղոծ երեսը աղեկ մը անրիծ մաքրելէն ու խիստ փայլեցընելէն ետեւ, քառակուսի ճենապակիէ ամանի մը վրայ կը դրուի՝ որուն մէջ եռափ կամ քլոր-եռափ կամ պղում-եռափ լուծուած մը կը գտնուի. ասոնց շոգւցն վրայ այնչափ տառեն կը կեցուի՝ մինչեւ որ թիթեղին արծաթեղոծ կողմը՝ եռա-արծաթի մասուշակցյն կամ ոսկեզեղին կարգ մը կազմէ. անկէ եռոքը՝ թիթեղը ամեն տեսակ օդի ազգեցութենէ պաշելով անմիջապէս խաւարին սենելի մը մէջ կը տարուի կը դրուի կամ ցին մէջ կ'անցուի (Պատ. 322), ուր առարկաներուն

Պատ. 322.



ճիշդ ու որոշ պատկերները կ'ելլեն եւ որն որ յառաջագոյն որոշուած առարկացն ուղղուած է: Թիթեղին երեսը ու զին մէջի ուսպին առջեւն եղած շարժական ծածկը բանալով քիչ մ'աւան անցնելէն ետեւ, որուն երկայնութիւնը զանազան պարագաներէ կախում ունի (8էն մինչուկ 30 մանրերկրորդ կրնայ

ըլլալ) սասպր կը ծածկուի ու թիմեղը խաւարին սենեակէն կը հանուի (միշտ երեսը զոց կ'ենթադրուի), բայց նոյնին վայ գեռ պատկերի մը նշանակք չխտեանուիր, ան ատեն երեւան կ'ելլէ՝ երբոր վասն սնդկի շորի կը արուի, որն որ ան տեղերը կը նստի ուր որ լցոր զարկած է, իսկ լցո չզարկած տեղերը աղաս կը մնայ, եւ որպէս զի թիմեղին լցո չզարկած տեղերուն եռոտ-արծաթթը լուծուի ելլէ՝ ենթածծմբային թիմունագրնեն լուծուածին եւ կամ յաղած տաք աղի լուծուածի մէջ կը դրուի, եւ ետեւէն տաք զասած ջրով կը լուացուի:

Վասոր մէջ լուսոյ քիմիական ազգեցութիւնն յայնմ է՝ որ զարկած տեղը թիմեղին եռոտ-արծաթթը սյնպէս կը պատրաստէ՝ որ սնդկի շորին վրան կը նստի, ուր որ լցո չաղգած տեղեր չինստիր. եւ աս սնդկին նստիլն ալ լուսոյն սաստկութեան համեմատ է: Թէ որ թիմեղը խաւարին սենեակին մէջ շատ կենալու ըլլայ՝ առանց ուրիշ մէկ միջնորդի մ'ալ լուսոյն աղգած տեղերը կը տեսնայ. աս եղանակաւ ելած պատկերը՝ չեղուակն է, որովհետեւ ասոր մէջ առարկային լուսաւոր տեղերուն մուլժ, իսկ մուլժ տեղերան լուսաւոր տեղեր կը պատշաճին. երբոր ասանկ ժխտական պատկեր մ'ելլելու ըլլայ՝ ըսել է որ տակէրեան պատկերին յարմար ժամանակը անցեր է, կամ թիմեղը լուսոյ տակ չափէն աւելի մնացեր է:

Տեսաբանութիւնը կը սորվեցընէ՝ որ ամէն ձառագայթներն ալ հաւասար եղանակաւ չեն կրնար ազգեցութիւն մը յառաջ բերել, անոր համար տակէրեան լուսանկարն ալ չի-կրնար ամենաճիշդ եղանակաւ լցոնու շուրջը հանել, որովհետեւ առարկային զանազան դպիները զանազան եղանակաւ՝ եռոտացեալ թիմզան վրայ կ'ազգեն. կանանչ ձառագայթները գրեթէ ոչինչ ազգեցութիւն յառաջ կը բերեն, անոր համար ալ տակէրեան լուսանկարին մէջ ծառերուն պատկերը շատ մուլժ կ'երեւայ, նոյնպէս կարմիր ձառագայթներն ալ շատ քիչ կ'աղցեն: Ասովի է որ տակէրեան լուսանկարը՝ շատ անդամ՝ չիկրնար նմանցընել:

Կարդիացի Տակէրէն ետեւ Պորպըտ անդղիացին լուսանկարի ուրիշ մէկ եղանակ մը գտաւ. ասիկա թիմզան տեղ սկսաւ թուղթ գործածել, որն որ քիմիական պատրաստութեան (ինչպէս՝ բորակի թթու-արծաթթի դրստիր լուծուածով եւայլն) լուսոյ ազգեցութեանը ընդունակ եղած է, եւ որն որ Գլուռուդ (Calotype) թուղթ կը կոչուի: Աս թուղթը խաւարին սենեակին մէջ դնելով՝ չեղուակն պատկեր մը կ'ելլէ, որն որ եռու կամ պրոմ-կալինի լուծուածով կը հաստատուի: Աս թուղթը

ետեւէն կ'առնուի ու նշյնպէս գեղատիս թղթով մը՝ երկու ապակւց մէջանլով զներով՝ դարձեալ լուսոյ ազգեցութեան տակ կը դրուի . ասոր մութ տեղերը թող չեն խտար՝ որ մէկալ թղթին վրայ լոյսը ազգեցութիւն ընէ . աւր որ լուսաւոր տեղերէն լոյսը երկրորդ թղթին վրայ կը զարնէ ու կը մժնցընէ . եւ ասանկով երկրորդ թղթին վրայ՝ դրուին լուսանկար մը կ'ելլէ : Յայտնի է որ մէկ ժխտական լուսանկարով՝ շատ օրինակ գրական լուսանկարներ կրնան առնուիլ : Աս գոլպրդեան լուսանկարին ծշդութիւնը , մաքրութիւնն ու գեղեցկութիւնը՝ տակէրեան լուսանկարինէն ետք է . բայց մօտերս շատ յառաջանալու եւ շատ ալ գործածութիւն գտնելու վրայ է : Նոր ատեններս նաեւ թղթի տեղ ապակւց վրայ ալ լուսապատկերներ առնելու սկսան՝ ապակւցն վրայ լուսոյ ազգեցութեան տակ նիւթեր քսելով , եւ նշյն ապակին՝ ինչպէս վերի թուղթը՝ շատ գրական օրինակներ կրնայ տալ :


ՅԱՒԵԼՈՒԱԾ

254. Երկինից գոյնը : Խրկինքը միշտ կապցատ կը տեսնենք , ու մժնողբաժին վիճակին համաձայն երբեմն բաց երբեմն գոց կապցատ գոյնով : Բարձր լերներու վրայէն՝ խիստ գոց կապցատ գունով , երբեմն ալ զրեթէ սեւ գունով կ'երեւայ : Ասոնց պատճառը՝ օդին զլոյսը ցոլացընելէն կամ ցրուելէն է , ապաթէ ոչ՝ թէ որ օդը բացարձակ թափանցիկ ըլլար՝ բոլոր երկինքը սեւ զյն մը կ'ունենար , արեւը , լուսինը , աստղները , գիշերուան պէս կ'երեւային . եւ որովհետեւ օդին մասունքը աւելի կապցատ ճառագացթները կը ցոլացընեն՝ անոր համար ալ՝ երկինքը կապցատ գոյն կը ստանայ . եւ որչափ որ բարձր տեղ ելլերու որ ըլլանք՝ անչափ ալ աս լոյսը ու կապցատը ցոլացընող օդը կը բարակինյայ , ու անոր համար մութ գունով կը տեսնուի : Շատ անգամ ալ օդին մէջ գտնուող ջրաշոգին՝ երկինքին կապցատ գոյնը կը բանայ :

255. Ոդապատկերներ : Վ. ա անուամբ կը կոչուին ան ամէն տեսութիւնները՝ որոնց առարկաները իրաք մէր աշքին հորիզոնին վրայ չեն , եւ կամ որոնք մէր աշքին հորիզոնին վրայ եղած առարկայէն տարբեր են . ինչպէս շատ անգամ շատ բնագէտներ

դիտած են որ ընդարձակ դաշտերու մէջ կամ ջօերու քով ոդին մէջ այնպիսի առարկաներու պատկերներ կ'երեւան՝ որոնք իրօք հորիզոննեն վար են, դարձեալ հորիզոնին վրայ եղածներէն ոմանք կրկին կ'երեւան, ոմանք գլխիվսցը, ոմանք մէկ դի եկած, ոմանք ծռած, կամ տափակցած եւ կամ երկնցած, եւայն, զորօրինակ Վէնս՝ դիտակով չեւու նաւ մը դիտելու առեն՝ նաւին վրայ նշյնին նման գլխիվսցը նաւ մ'ալ տեսաւ (Պատ. 323), ուրիշ անգամ մ'ալ տակէ տակ երկու նաւ տեսաւ. դարձեալ նէապոլիս, թէճ ճիշյ ու Սիկիլիայի ծովեղերքը ասոնց նման երեւոյթները՝ ժողովուրդը շատ կ'ապշեցընեն, մէկէն օդյ մէջ աւերակներ, սիւներ, բերդեր, պալատներ տեսնելով։ Աս ամենուն պատմառը՝ օդին կարգերուն զանազան բարեխառնութեամբ՝ զանազան խոռոշին ունենալէն է. ինչու որ ասով չեւաւոր կամ անտեսանելի մարմնցն ճառագայթները օդին կարգերուն մէջ զատ զատ բեկումներ ունենալով՝ կոր կամ ծռռ ճամբաններ

Պատ. 323.




կ'ընեն ու անանկով աչքի կը հանդիպին, եւ կամ առարկային պատկերը աս կամ ան եղանակաւ. կը ցոլացընեն։ Երբեմն կը պատահի ալ որ անկարգ կամ փոփոխական եղանակաւ. կը բեկանեն կամ կը անով պատկերները կոտրտած կամ ճեղքուած, կամ գողղովուն կը ցուցընեն։

256. Ժիածան կամ ծիրանի գօտի։ Ամէն մարդ դիտէ որ ծիածանը ան ատեն կը տեսնուի՝ երբոր մարդս առջեւի կողմը անձրեւող ամպեր, իսկ ետեւի դին արեւ կ'ունենայ. ծիածանը կոնի մը խարիսխն է, որուն ծայրը մարդուս աչքն է, իսկ առանցքը ան գծին չետ նշյն կու գայ՝ որն որ աչքէն ու արեւէն անցած կը մոտածուի։ Աս պայմաններով է որ միանգամայն ցատկող ու ցրուող ջօերու մէջ ծիրանի գօտի կը տեսնենք։

Աս երեւոյթը մէկնելու համար՝ ան ճառագայթները քննելու է՝ որոնք որ արեւէն անձրեւի կաթիլներուն զարնուելով՝ անկից կը ցոլանայ։ Ճ՛լ (Պատ. 324) ճառագայթը կաթիլի մը հանդիպելու ըլլայ՝ լիթ ուղղութեամբ կը բեկանի. Բ կէտէն դին վրայ կը ցոլանայ, ու անկէ երկուորդ անգամ մ'ալ բեկաննելով դիթ ուղղութեամբ գուրս կ'ելլէ. աս գուրս ելլող ճառագայթը՝ ինկող ճառագայթին չետ՝ Ճկի անկիւնը կը շնէ։ Աս Ճկի ճառագայթէն զուգ աչեռական ուրիշ ճառագայթներ

ալ նոյն կամիլին վրայ կ'իյնան, եւ յայտնի է որ ասոնք զուրս եղելու ատեն առջինին հետ զուգահեռական դուրս չեն ելլեր :

Պատ. 324.




Աս եղանակաւ զուգահեռական ինկաղ ձառագայթները երկու անգամ բեկանելէն ու մէկ անգամ ցոլանալէն ետեւ՝ իրարմէ բացուած դուրս կ'ըլլեն, որով իրենց զօրութիւնը կը տկարանայ, եւ մանաւանդ հեռաւոր տեղոյ մը վրայ շատ քիչ ազգեցաւթիւն կրնան ընել. ուստի եւ աչքին վրայ՝ ան ձառագայթները միայն կրնան ազգել որոնք իրարմէ քիչ կը բացուին,

կամ դրեթէ զուգահեռական են: Հասարակորէն բաւական զուգահեռական եղող ձառագայթները՝ միշտ մի եւ նոյն ուղղութեամբ կամիլները թող կու տան, ու դրեթէ $42^{\circ} 30'$ անկեամբ:

Հիմա թէ որ (Պատ. 325.) դիտողի մը աչքէն ու արեւէն շիտակ թիթ գիծը քաշուած մտածելու ըլլանք, եւ դար-

Պատ. 325.



ձեալ թէն թիթ գիծը ձգելու ըլլանք՝ այնպէս որ $\beta\theta\beta = 42^{\circ} 30'$ ըլլայ, յայտնի է որ նոյն ուղղութեան վրան գտնուող կամիլները՝ աչքին զօրաւոր ձառագայթները կը խաւրեն. բայց աչքը միայն նոյն ուղղութեամբ զօրաւոր ձառագայթներու չի հանդիպեր՝ հապա ան ամէն կամիլներէն ձառագայթները կ'ընդունի՝ որոնք որ թիթ գիծը՝ թիթ առանցքին չորս դին դառնալով ծագած կոնին երեսին վրայ կը դժնուին, ուստի աչքը

լուսաւոր շրջանակ մը կը տեսնէ , որուն կենդրոնը՝ արեւէն ու աչքէն ձգուած ուղիղ գծին վասն է , եւ որուն որ ճառագայթի կամ կէս արամագիծը 42 աստիճան ու 30 վայրկեան անկետմբ կը տեսնուի :


Ծառած ուղղութեան մէջ շրջանակ մը կը տեսնենք՝ որն որ 30° լայնութեամբ կարմիր օղակ մը կ'երեւայ , վասն զի արեւոր մի միայն կէտ մը չէ . հապա կլոր երես մըն է՝ որուն առ երեւոյի արամագիծը 30° է . բայց զօրաւոր մանուշակ ճառագայթիմները՝ ինկաղներուն հետ 40° 30° անկիւն կազմով ուղղութեամբ դուրս կ'ելլեն , ուստի աչքը՝ 30° լայնութեամբ մանուշակ օղակ մը կը տեսնէ , որուն կէս արամագիծը 40° 30° է : Աս երկու ծայրի գոտիներուն մէջ՝ մէկալ սղոցածական գշներն ալ իրենց զատքեկումը ունենալով եւ իրարու յաջորդելով ծիրանի գոտին կը կազմեն , որն որ կամարաձեւ արեւանկար մըն է եւ որուն բոլոր լայնութեամբ՝ գրեթէ 2° է :

Հասարակորդն՝ աս լուսած ծիածանին վրայ երկրորդ համակենդրոն ծիածան մ'ալ կը տեսնուի , որուն գշները առջինին հակառակ շարքն ունին , եւ ընդհանրապէս ակար են : Յառաջադցն կը կարծուէր որ աս երկրորդը առջինէն կը ցույնայ , բայց այնպէս չէ . իր ծագումը առջինին նման է , միայն թէ ասոր մէջ ճառագայթները իրան ունեաց ցոլանալով ու կը սկսն անդամ բեկան երև լոյսը կը տկարանայ :

257. Խռուախակ ոհ Առարին : Ծառ անգամ երկինքը թեթեւ բարակ ամպերով պատած առեն՝ արեւուն ու լուսնոյ չորս զին գաւնաւոր օղակ մը կը տեսնուի , որն որ Լուսականի (Halo) կը կուռի : ասիկա շառ անգամ անկատար կամ կէս մը կը տեսնուի , եւ ընդհանրապէս՝ լուսնոյ լուսաբակին աւելի միտ կը դրուի , որովհետեւ արեւուն երեսը շառ նայող կամ նայիլ կրցող չըլլար . բայց ջրայն կամ մէկ կոզմը սեւ հայլիի մէջ ձգած պատկերին վրայ կրնաց զիւրութեամբ տեսնուիլ : Աս երեւոյթը անոր շառ նման է՝ որն որ ապակւոյ վրայ բարակ փոշի մը ցանելով՝ ձրագին նայուած առեն կը տեսնուի , ուստի եւ ընդածութենէ պատճառած թեքման տակը կ'երթայ , եւ օգոյ մէջ եղած բարակ շոգւց փշափկները փոշւցն տեղ կը բանեն :

Եշրեմն արեւուն ու լուսնին չորս զին նաև երկու զունաւոր օղակներ կը տեսնենք , որոնք լուսաբակներուն հետ պէտք չէ շփոթել . ասոնց մէջ կարմիրը դէպ ի ներս է . քիչ կը պատահէի որ երկուքն ալ մէկսեղ երեւան . Պատ . 326ը սովորաբար երեւցածը կը ներկայացընէ , այսինքն միայն պղտի օղակ՝ որն որ 22° , 23° կէս արամագիծ ունի , ասիկա հորիզոնական լուսով մը կարուած է , որն որ շառ անգամ մինչեւ արեւ կը

Հասմիք, առոր օղակը կոտրած տեղը ամենէն լուսաւոր տեղն է, և ան լուսաւոր տեղերը՝ Առ-որեա+ (Parélie) կը կոչուին. նոյնը
պատ. 326.



Երբեմն օղակին վրան ալ կը տեսնուի. Երբեմն պատկերին ցուցըցածին պէս՝ շօշափաղ աղեղ մ'ալ կը տեսնուի. Երբեմն առարեւները՝ առանց օղակի կ'երեւան, կամ օղակները՝ առանց առարեւի: Բայց երկուքն ալ՝ երկինքը խիստ պարզ ու վճիռ եղած առեն չեն երեւար:

Վս երեւոյթները սմանք շոգւոյ կաթիլներուն ցողացընելէն, սմանք օդոյ մէջ գտնուած ասղածեւ սառցցներուն ցողացընելէն կը մէկնեն:

258. Թիափառական լոյսեր: Վայսպէս կ'անուանուին ան պղտի բոցերը՝ որոնք ճախնային տեղեր, գերեզմաննոցներուն մէջ, եւ այլն, եւ ընդհանրապէս փառութիւն եղած տեղեր կ'երեւան. ասոնք դետնի մօտ անդադար շարժելով աներեւոյթ կ'ըլլան: Վս երեւոյթը գեռ կատարեալ մեկնուած չէ: Աղդակը կը կարծէ որ ճախնի կազէ (քարթմառ ածխոյ կազ) կը պատճառի որն որ ելեքտրական կայծէ մը կը վասի, բայց ուսկից է աս ելեքտրական կայծը, որիշները՝ ջրաթմառ լուսակիրէն է կ'ըսեն, բայց ան ալ վայրկենական լոյս մըն է՝ բնչպէս քիմիայէն

գիտենք¹։ աւելի հաւանական է որ աս թափառական լցուերը՝ լուսակիր ունեցող ջրածին կազմն ծագին, որն որ չէ թէ իրրեւ բոց կը վասի՛ հապա լցո կ'արձեկէ կամ կը լուսաբերէ։

259. Միացնալ աստղեր ու Հրագնդակներ : Ալացեալ աստղ ըսուածները՝ յաճախ անեսնուած երեւոյթներ են։ ասոնց բարձրութիւնը 34, 35 մղն է, և մանրերկրորդի մը մէջ 41-ն մինչուկ 8 մղն ճամբայ կ'աւանուն։ Սլացեալ աստղներէն ունանք՝ զարմանալի եղանակաւ շատը մէկտեղ խմբովին ու որոշ ասենուան մէջ շրջանաբար կ'երեւան։ 1833ին Նոյեմբեր 12—13ին չիւս Ամերիկայի մէջ՝ այնչափ շատ երեւցան որ 9 ժամու մէջ 240,000 հատ ինկաւ։

Հրագնդակները առջններուն շատ նման են ու անոնց խմբին մէջ խառն կը գտնուին։ Ասոնք մեծ որոտմամբ կը ճամբին ու քարեր կը տեղան, որոնք որ Օերոլիթ (Aérolithe) կը կոչուին։

(Ը) Երգարները իյնալու ատեննին տաք կ'ըլլան եւ արագութեան համեմատ գետնի տակ կը թողուին։ Ասոնց պարունակածին ընդհանուր նկարագիր մը շիկրնար արուիլ, բայց միշտ զուտ երկար կը պարունակեն եւ կարանման փայլուն կեղեւ մ'ունին։ 1835ին Գալլիայի Էն բաժնին մէջ օդաքար մը իյնալով տուն մը այրեց եւ ասիկա շրջանաւոր սլացեալ աստղներուն ատենը պատահեցաւ։ Մաճառաստանի մէջ 1814ին 194 լիոր կըսով օդաքար մը գտնուեցաւ, Սիսիլիայի մէջ 1400 լիորնոց մը եւ Մեքսիկայի մէջ ալ 300 մինչեւ 400 կենդինարնոց մը գտնուեցաւ։

Վերեւայ որ աս որացեալ աստղները, Հրագնդակներն ու օդաքարերը՝ մարմիններ կամ զանգուածներ են, որոնք մոլորակներու պէս՝ արեւուն չըրս դին կը պարտին ու երկրիս ձգողութեան սահմանին մօտենալով՝ երկրիս վրայ կ'իյնան։ ասոնց լուսաւոր երեւնալու անով կընայ մէկնուիլ՝ որ իրենց մմժնողրար պարելի կազ մ'ունենալով՝ երկրիս թթուածին ունեցող մմժնողրտին մէջ մօտածնուն պէս կը բանիին։

260. Չոյցիակոսի լոյս։ Գիշերահայտասարի ատենները շատ անգամ արեւը մանելէն եաւեւ՝ արեւմունան հօրիզոնին վրայ՝ տեսար լուսոյ շերտ մը կ'երեւայ, որն որ հօրիզոնին վրայ ծուռ կեցող բիրամիս մը կը ձեւացընէ։ Ասոր խարիսխը արեւուն մօտած տեղը կ'իյնայ։ Աստու ալ անեսնուած ունի, բայց խիստ տեսար։ Զօդիակոսի լցոյր գէոյ ի հասարակած երթալով կը շիտակնայ եւ կը գեղեցկանայ։ Աս երեւոյթը ոմանք արեւուն մմժնողրտէն եւ ոմանք ալ արեւուն չըրս դին գտնուող

մառախոռղեն կը պատճառի կ'ըսէն։ Պատ. 325ը մասնաւոր զիտնականի մը ոլորզելիայի մէջ տեսած զոդիակոսի լցո մը կը ներկայացընէ։

Պատ. 325.



ՀԱՏԱՌ Զ.

ՃԵՐՄԱԲԱՆԻ ՈՒԹԵԱՆ ԳՐԱՎ

ԳԼՈՒԽ Բ.

ՃԵՐՄԱԲԱՆԻ ՄԱՐՄԱՐ ՄԱՐՄԱՐ ՃԵՐՄԱԲԱՆԻ

261. ջերմութիւն: — Խնչպէս որ ականջը ձայնով ու աչքը լուսով կը զգածի, անանկ ալ բովանդակ շօշափողական գործարանկիսի ջերմութեամբ կամ տաքութեամբ կը զգածի. ինչպէս առջններուն մէջ՝ նցյնպէս ասոր մէջն ալ՝ թէ զգածումը եւ թէ նցյնին պատճառը՝ մի եւ նցյն բառով կը նշանակինք, որ է ջերմութիւն եւ ասոր վրայ ճառող գիտութիւնը ջերմանունիւն (Thermologie) կը կոչենք. բայց ինչպէս որ աչքը երկու հակառակ զգածումներ կը զանազաննէ, այսինքն՝ լցու եւ խաւար, նցյնպէս շօշափողական զգայագրանկիս ալ՝ ջերմանունիւն կը զանազաննէ. ասոնց մէջի տարրերութեան տահանը չիկրնար որոշուիլ, որովհետեւ պարագայի մը մէջ ջերմ երեւցածը՝ ուրիշ պարագայով մը ցուրտ կու գայ. մանաւանդ թէ ցրտութիւնը՝ միայն ջերմութեան քիչութիւնը կամ պակսութիւնն ըլլալով՝ անթիւ անհամար տարրերութիւններ կամ աստիճաններ կ'ելլեն, որոնք միշտ ջերմութեան մը աստիճան կրնան ըստիլ, ուստի ցուրտ ըսածնիս միայն յարաբերութեամբ բան մըն է, եւ թէ իրօք բացարձակապէս ցուրտ մարմին կայ թէ չկայ՝ չենք կրնար գիտնալ:

ջերմութիւնը չէ թէ միայն մեր զգայարանաց վրայ աղղեցութիւն ունի, հապա բոլոր մարմնոց վրայ. միշտ ամէն մարմնոց ծաւալը կը մեծցընէ ու կը տարածէ եւ կրնայ մարմնոց կուտակութեան վիճակն ալ փոխել: Ասոնց վրայ երկու Գլխով կը խօսինք:

262. ջերմաչափ: — Որովհետեւ ամէն մարմին ջերմութեամբ կրնայ տարածիլ եւ այնչափ իր ծաւալը կը մեծնայ՝ որչափ որ ջերմութիւնը կ'աւելնայ, անոր համար մարմնոց մը տարածուելէն ջերմութեան աստիճանն ալ կրնայ չափուիլ իմացուիլ: Աս ջերմութեան աստիճանը ջերմանունիւն (Temperaturre) կը կոչուի, իսկ ան գործիքը՝ որով որ մարմնոց մը ջերմութիւնը կը չափուի՝ ջերմաչափ (Thermomètre) կ'անուանուի:

Իսայց ջերմութեան աստիճանը ցուցընելու համար՝ այնպիսի մարմին մը կը պահպանչուի՝ որ ջերմութեան համեմատ

մեծնայ, այսինքն՝ թէ որ մէկ ջերմութեան մը մէջ՝ մէկ կը մեծնայնէ, կրկին ջերմութեան մէջ կրկին մեծնայ, եռապատիկ ջերմութեան մէջ՝ եռապատիկ մեծնայ եռայլն. անոր համար սնդիկը ջերմաչափի մը ամենէն յարմար նիւթ մըն է՝ թէ որ շատ բարձր աստիճանի ջերմութիւն չափելու համար չէ նէ. բարձրագոյն աստիճանի ջերմութեան համար ՀՐԵՎՔՆԵՐ (Pyromètre) կը գործածուին, որոնք հաստատուն կամ պինդ մարմիններէն Պատ. 328. կը շնուրին. իսկ խոնարհագոյն աստիճանի ջերմութեան համար գինուց ոգւց կամ ալքոոլի ջերմաչափները կը գործածուի: Այսպէս զանազան տեսակ ջերմաչափներ գործածելու պատճառը արգեն յայտնի է, ինչու որ սնդիկը խիստ բարձր բարեխառնութեան մէջ կը ցնդի, իսկ շատ ցած բարեխառնութեան մէջ ալ կը սառի:

Պատ. 328ը Մնդկի ջերմաչափի մը կը ներկայացընէ. ասիկա ապակիկ նեղ խողովակ մըն է, որուն ծայրը դլանաձեւ (գնդաձեւ ալ կրնայ ըլլալ) ամառ մը կը ձեւացընէ, որն որ խողովակին մէկ մասին չետ՝ սնդկով լեցուած է. հիմա թէ որ ջերմութիւնը աւելնալու ըլլայ կամ թէ ըսենք՝ գնդակը եղանակաւ մը տաքցընելու ըլլանք՝ սնդիկը կը սկսի բարձրանալ, իսկ թէ որ պազեցընելու ըլլանք՝ կը սկսի իջնալ: Դարձեալ մի եւ նոյն բարեխառնութեան մէջ՝ սնդկին երեսը նոյն բարձրութեան մէջ կու գայ կը մնայ. նոյնպէս թէ որ ուրիշ մեծագոյն խողովակով եւ կամ գնդակով ջերմաչափի մը չետ համեմատուելու ըլլայ՝ սարցդ է ջերմութեան բարձրանալով՝ երկուքին սնդիկն ալ վեր կ'ելտ, բայց յայտնի է որ հաւասարապէս չիկրնար բարձրանալ:



Այսպիսի մէկ ջերմաչափ մը միայն ան կը ցուցընէ թէ արգեօք ջերմութիւն մը ուրիշ մը հաւասար, ուրիշէ մը աւելի կամ նուազ է՝ չէ նէ չէ. բայց որչափ աւելի կամ նուազ ըլլալը իմանալու՝ եւ թռուով նշանակելու համար՝ վրան աստիճանները նշանակելէն յասած ուրիշ գործողութիւններ ալ կամ՝ որոնք համառատի կը գնենք:

Ջերմաչափի մը համար այնպիսի ապակիկ խողովակներ պիտօք առնունք՝ որոնց մէջի ծակը իրենց բոլոր երկայնութեանը մէջ՝ հաւասար բացութիւն ունի. ասիկա փորձելու հա-

մար՝ խողովակին մէջ սնդկի կտոր մը խովճելու ու ասդին անդին պարագընելով՝ նայելու է որ արգեօք ամէն կողմ ալ նցն երկայնութիւնը կը պաշէ՛: Խոկ սնդիկը լեցընելու համար՝ կը ընանկ՝ կամ մասնաւոր եղանակաւ մը վրայէն լեցընել եւ կամ խողովակը տաքցընելով մէկէն սնդկի մէջ խովճել, որով խողովակին մէջ սնդիկ կ'երթայ, ետեւէն սկսելու է գարձեալ տաքցընել՝ որով մնացած օդը կը սկսի գուրս ելել, ետքէն աւելի եւս տաքցընելով եռացընել տալու է ։ ասով սնդկի շոդին բուլոր օդը գուրս կը մղէ, եւ բոլոր խողովակը լեցուելէն ետեւ՝ վրան հալեցընելով գոցելու է, բայց յառաջագոյն կանոնաւուրելը պէտք չէ մոռնալ, պյանդին պյանդի սնդիկ թող տալու է որչափ որ՝ ջերմանութիւնը շափելու իրին միջին բարեխառնութեանը կը պատշաճի նէ, որպէս զի ըսլայ թէ ետքէն ջերմութեան մը մէջ սնդիկը տեղ չգտնելով խողովակը կոտրէ:

ջ երմանայիի մը վրայ աստիճաններ շինելը՝ խողովակին վրայ երկու հաստատուն կէտեր նշանակելու ու ան կէտերուն մէջ եղած անջրպետութիւնը՝ հաւասար մասանց բաժնելու վրայ կայացեալ է: Ընդ հանրապէս հաստատուն կէտերու համար սառուցման ու եռացման կէտերը կ'առնուին. աս սառուցման կէտը գտնելու համար՝ խողովակն ու տակի գնդակը՝ սառ ցցի կտորուակրով կամ ձիւնով լեցուն ամսնի մը մէջ կը զրուի (Պատ. 329): Ծրջակայ օդին բարեխառնութիւնը սառ ցցէն բարձրագոյն եղած ատեն՝ սառ ցցը կը սկսի հալիլ ու բոլոր զանգուածը հաստատուն բարեխառնութիւն մը


Պատ. 329. կը ստանայ. եւ անմիջապէս ջերմանափին ալ նցն բարեխառնութիւնը կ'ունենայ ու անփափոխ կը մնայ, ահաւասիկ աս միջոցին մէջ՝ սնդկին սեան զլուխը՝ սառուցման կէտը կը ցուցընէ, անոր համար նցն կէտը ճշդի խողովակին վրայ նշանելու է: Խոկ եռացման կէտը գտնելու համար՝ երկայն վզով աման մը առնելու (Պատ. 330) ու անոր մէջ զտած ջուր գնելով՝ եռացընելու չափ տաքցընելու է, եւ ամսնին ամէն կողմն ալ նցն ջերմութիւնն հաւասարապէս առնելէն ու ջերմանափին չորս զին շոգւով պատելէն ետեւ՝ սնդիկը կը բարձրանայ ու կէտի մը վրայ կու գայ կը կենայ, աս կէտն ալ եռացման կէտ կ'ըսուի, ու ճշդի կը նշանակուի:

Վ. ս երկու կէտերուն մէջի անջրպետութիւնը ունակը 100 հաւասար մաս կը բաժնեն, եւ ան ատեն նցն ջերմանափը Հ-Ր-Ի-Ր-Ի-Ն-Ն-Ն-Ն կամ Կ-Ե-



պահանջան՝ ջերմացք կ'ըսուի, որն որ Գաղղիայի մէջ շատ կը գործածուի, եւ ամէն մէկ մասերը առէն (Degré) կը կոչուի.

Պատ. 330.



աս անսակ ջերմաչափի մէջ՝ եռացման

կէտը 100ով կը նշանակուի, իսկ սառուցմանը՝ 0ով, ասկէ վարդակալ 1էն սկսելով յառաջ կ'երթայ, բայց միշտ աս — (նուազ) նշանն ալ քովը կ'ունենայ: Ամսնք ալ՝ 80 մաս կը բաժնեն, եւ նոյն անսակը Առէնդ-բէն՝ ջերմացք կը կոչուի, որն որ Գերմանիայի ու Գաղղիայի մէջ տարածուած է, ասոր մէջ եռացման կէտը 80ով ու սառուցմանը՝ 0ով կը նշանակուի: Առ երկու անսակ ջերմաչափները իրար վերածելը գիւրին է, ինչու որ՝

$$100^{\circ} \text{ կ.} = 80^{\circ} \text{ Բ.}$$

$$\text{ուստի } 1^{\circ} \text{ կ.} = 0,8^{\circ} \text{ Բ.}$$

$$\text{և } 1^{\circ} \text{ Բ.} = 1,25^{\circ} \text{ կ.}$$

Իսկ ընդհանուր հաւասարութեամբ՝ $g^{\circ} \text{ կ.} = g \times 0,8^{\circ} \text{ Բ.}$ և $j^{\circ} \text{ Բ.} = j \times 1,25^{\circ} \text{ կ.}$ այսինքն՝ Առոմիւրեան աստիճանն մը՝ Կէլսիուսեանի փոխելու համար՝ Առօմիւրեան աս-

տիճանը՝ 1, 25ով եւ կամ $\frac{5}{4}$ ով բազմապատկելու է, իսկ Կէլսիուսեան աստիճանն մը՝ Առօմիւրեանի փոխելու համար՝ Կէլսիուսեան աստիճանը՝ 0, 8ով կամ $\frac{4}{5}$ ով բազմապատկելու է:

Ընդդիպյի մէջ Գուրէննայդէն՝ ջերմացքները կը գործածուին, որոնց 0 կէտը՝ վերիններուն հետ նոյն չիգար՝ աւելի վար կ'ինայ, սառուցման կէտը 32ով նշանակուած է, իսկ եռացման կէտը 212ով, ուստի եռացման ու սառուցման կէտերուն մէջի անջողեառ թիւնը 180 աստիճանն է բաժնուած, աս փարէնհայդ-եան ջերմաչափին հարիւրմասեանին հետ ունեցած համեմատածթիւնն աս է:

$$180^{\circ} \text{ Բ.} = 100^{\circ} \text{ կ.}$$

$$\text{ուստի } 1^{\circ} \text{ Բ.} = \frac{5}{9}^{\circ} \text{ կ.}$$

$$\text{և } 1^{\circ} \text{ կ.} = \frac{9}{5}^{\circ} \text{ Բ.}$$

1 Կէլսիուս շառէտացի բնագէտ մըն է, 1741ին մեռած:

2 Առօմիւր գաղցիացի բնագէտ մըն է, որն որ 1731ին նոյն աստիճանները հաստատեց:

3 Փարէնհայդ սահցցելիքի բնագէտ մըն է, որն որ իր սառուցմանները

1713ին հաստատեց:

Արտվշետեւ ասոնց 0 կէտերը նոյն չէ՝ առօր համար փարինհայդեան աստիճանի մը կէլքիսեանի փախելուզուի նէ՝ փարինհայդեան աստիճանէն 32 աստիճան համելու ու մազածը $\frac{1}{5}$ ով բազմապատկելու է. ասոր ընդհանուր ձեւն առ է՝

$$g^0 \Phi = (g - 32)^{\frac{1}{5}} u,$$

իսկ թէ որ կէլքիսեան աստիճան մը գարենհայդինին փախել կ'ուզուի նէ՝ կէլքիսեանը՝ $\frac{1}{5}$ ով բազմապատկելու ու արտադրեալը 32ին հետ գումար ընելու է. ասոր ալ ընդհանուր ձեւն առ է :

$$\psi^0 u = (\psi + \frac{1}{5} + 32)^0 \Phi.$$

Վա երեք տեսակ աստիճաններուն համեմատութիւններէն ունանը հոս կը դնենք՝


Կելսիոս	Բիենին	Փարէնհայդ
- 20 .	. — 16 — 4
- 10 .	. — 8 + 14
0 0 32
+ 10 .	. + 8 50
20 16 68
30 24 86
40 32 104
50 40 122
60 48 140
70 56 158
80 64 176
90 72 194
100 80 212

Զէրմաշափը Տրէպոգէլ անուամբ հարմացիէ մը գանուած է՝ 1630ին բայց ունանք Կարիէսանին, ունանք ալ Պանքդ որիս վենետիկիցի բժը կին կու տան ասիկս խոկքան շատ անկատար եղանակաւ. Եր շնուռած, և ոգդյ չէրմաշափ մըն եր. 18երորդ դարուն սկիզբը կատարելուզ ործուեցաւ. Վաքոսով շնուռած չէրմաշափները միայն իրենց կարմրագոյն ալքոսովը մեզ կի չէրմաշափէն կը տարրեցին. բայց ալքոյն տարածուեիր մոդ կին պէս կանանաւ որ չըբարով, սցսնեցն ամէն աստիճանի բարեխառնութեան մէջ ար մի եւ նոյն եղանակաւ շտարածուելով՝ նոյն աւատկ չէրմաշափի մը աստիճանները մոդ կինին համեմատութեամբ նշանակուած չէ նէ՝ ցուցցած շերմութիւնն ար մոդ կինին համեմատ չը բար.

263. Հաստատուն մարմնոց տարածուիլը: — Հաստատուն մարմններուն՝ չէրմութեամբ տարածուիլը եղանակաւ

մը աշքի տակ ձգելու համար՝ աս գործիքը (պատ. 331) կը գործածուի. թ բոցերուն վրայի դաւազանը՝ որուն տարածուիլը

պատ. 331.



կ'ուղենք քննել՝ մէկ կողմանէ աջ կողմբ հաստատուն գ պատասկի մը կոթնած է, իսկ մէկալ կողմանէ՝ լ/ շարժուն լծակին գագած է, եւ նցն լծակին յենարանին կամ ըլչակէտին վրայ անանկ մը կ'ազդէ՝ որ քիչ մը հրել ալ բաւական է՝ լծակին մէկալ ճոմթին մեծ շարժում կամ ճամբայ մը ընել տալու համար. ուստի երբոր ջերմութեամբ դաւազանը կը մ.ծնայ՝ լծակին վրայ կը կոխէ, որուն ճոմթն ալ թ ցուցակի մը գալչելով՝ ցուցակը աստիճանաւոր օս ազեղի մը վրայ կը շարժի ու աստիճանները կը ցուցընէ. եւ երբոր դաւազանը պաղելու ըլսոյ՝ ցուցակը զսպանակի մը ձեռօք դարձեալ իր առջի դիրքը կ'առնու:

Մո սկզբան վրայ հաստատուած՝ բաց աւելի ճիշդ գործիքներով՝ շատ մարմար իրենց երկայնութեանն համեմատ որչափ տարածուիլը դանուած է. երեւելիներն ասոնք են. 0°-ին մինչուկ 100°-ի կը տարածուի

Բլադին	· · · · ·	0,00086	կամ $\frac{1}{1167}$
Ազակի	· · · · ·	0,00087	„ $\frac{1}{1147}$
Պողպատ, կարծրացած	· · · · ·	0,00124	„ $\frac{1}{807}$
Երկալի	· · · · ·	0,00122	„ $\frac{1}{815}$
Պղինձ	· · · · ·	0,00171	„ $\frac{1}{584}$
Անագ	· · · · ·	0,00217	„ $\frac{1}{467}$
Կապար	· · · · ·	0,00285	„ $\frac{1}{351}$
Զինկ	· · · · ·	0,00294	„ $\frac{1}{340}$

Ասոնք կը ցուցընեն որ 0° բարեխառնութեան մէջ՝ զգործինակ բլադինը՝ 1167 գծաչափ երկայնութիւն ունի նէ, 100°-ի մէջ՝

1168 գծաշափ երկայնութիւն կ'ունենայ . նցյուզէս մէկ որ պող-
պատը 0% մէջ 807 գծաշափ երկայնութիւն ունենալու բլայ
100% մէջ՝ 808 կ'ունենայ . մեր դրած նիւթերուն մէջ ամե-
նեն քիչ տարածուղոր բլազինն է , իսկ ամենէն շատ զինկը :

0° ու 100° բարեխառնութեան մէջ զրեթէ ամեն մարմին
հաւասարապէս կը տարածուի , այսինքն՝ իրենց տարածումը
բարեխառնութեան մեծնալուն համեմատական է . ուրեմն վերի
դրուած թիւերուն ձեռօք նիւթերուն 100% էն վար ունեցած
ինչ եւ իցէ տարածութիւնները կրնանք դանել . զօրօրինակ
պղնձին 10° բարեխառնութեան մէջ տարածումն է 0,000171 .
իսկ 1° բարեխառնութեան մէջ՝ 0,0000171 : Կրնանք նաեւ աս
թիւը իրեւ տարածման գործակից առնուլ . նցյուզէս իմանալու
պատ . 332 . է մէկալիներուն համար ալ : Այսպէս ուրեմն
մարմնոյ մը 0% և 100° բարեխառնութեան մէջ՝
կը երկայնութեանը համեմատութեամից տարա-
ծումը ցուցընող թիւը՝ չշատ- ու ուշագնակ չու-
շագնակ կը կոչուի . ուստի բլազինին տարածման
գործակիցն է՝ 0,00086 . եւ ոյլն :

Մարմնոց չերմութեամբ տարածուիլ՝
շատ բաներու կրնաց օդախ . գործածուիլ :


Արովչեամեւ ամեն մարմին չերմութեամբ՝
կը տարածի կը մէծնայ , ուրեմն ճօճանակ մ՝ ալ
ամառը պէտք է որ կամաց շարժի , որով եւ
ժամացոյցին ընթացքը փոխուի . բայց աս տա-
րածման վեասը կրնաց ուրիշ հակառակ տա-
րածմանը լիցուիլ . եւ ան ճօճանակները որոնք
սցսպիսի վեասակար ազգեցութենէ ազատ են՝
Փունտինական չշատ- ու կ'ըսուին . ասոնց մէկ
աւեսակը Պատ . 332ը կը ցուցընէ : Ասոր մէջ
զանազան մետաղներէ շինուած դաւազաններ՝
(ինչպէս երկաթէ ու զինկէ) այնպէս հաստա-
տուած են՝ որ իրարու երկլննալը կը չէզքացը-
նեն , եւ միշտ ամեն բարեխառնութեան մէջ ալ
տակի ուսպանեւ ծանրոցը նցյն կը մնաց . ուստի
Եւ բօլոր ճօճանակը անփոխսական է :

Ուէ որ երկու զանազան տարածման գոր-
ծակից ունեցող մետաղէ չերաւը կամ դա-
ւազաններ իրարու քով կողցընելու բլանկ ,
բարեխառնութեան ելքերուն ու իջնալուն հա-
մամատ՝ մշյմը մէկ՝ մլյմը մէկալ կողմը կը
ծոփն : Աս սկզբան վրայ հաստատուած շատ



ականք ջերմաշափներ շինուած են, ինչպէս Հոլցմանի ու Պրե-
հէի ջերմաշափները :


Հոլցմանինը ծոցի ժամացցցի ձեւ ունի (Պատ. 333).
Պատ. 333.



անիւ մը դարձելով՝ անոր վրայի սղ ցուցակը կամ ասեղը
աստիճաններուն վրայ թիւեր կը ցուցընէ, որոնք ջերմութեան
աստիճաններն են :

Խակ Պրեկէին¹ ջերմաշափիք՝ մետաղէ ջերմաշափներուն մէ-
ջէն ամենէն զգայունն է. ասիկա 1 մինչուկ 2 միլլիմէդր լայն
մետաղէ շերտէ մը կաղմուած է, որն որ ողորածեւ կամ գալա-
րածեւ դարձած է, ինչպէս Պատ. 334-ը կը ցուցընէ. ասոր

Պատ. 334.



վերի կողմը արցորի մը կտորէ կախուած
է, իսկ վարի ճոմթը բարակ ասեղ՝ կամ
ցուցակ մ'ունի, որն որ կլոր պատուան-
դանի մը վրայ նշանակուած աստիճան-
ներուն վրայէն կրնայ դառնալ. Եւ բո-
լորը մէկանեղ օդին ազդեցութենէն ա-
զատ ըլլալու համար՝ ապակւոյ մը տակ
կը դրուի: Ալորածեւ շերտն որ ըսինք
նէ՝ արծաթէ՝ ոսկիէ ու բլազինէ կաղ-
մուած է, ոսկին մէջտեղն է՝ մէկալ երկուքը բունելու համար.
Եւ որովհեած արծաթն ու պղինձը նշյն տարածման գործակիցը
չունին, անոր համար բարեխառնութեան փոխուելուն համեմատ՝
ողորածեւը աս կամ ան կողմը կը դառնայ ու ջերմութեան աս-
տիճանը կը ցուցընէ:


Խերոր Հերմութեամբ մարմին մը կը տարածուի նէ՝ տարածուելու
առեն մեծ զօրութիւն յառաջ կը բերէ ու գէմ կեցող արգելիքներու
կամ բեռներու կրնայ յաղթէլ. ուստի եւ օգտի կրնայ զօրութեան մը
անդ գործածուիլ: Կայսուկ ալ մարմին մը պաղելու առեն քաշուե-
լով կամ պղտիկնալով՝ մեծ զօրութիւն կը ծնանի. զօրորինակ՝ տարցած
երկաթէ շրջանակ մը անիւ ի վրայ անցուելու ըլլայ՝ պաղելէն ետեւ պինուէն
կը պիտէ կը սիսէ՝ որ նոյնը ուրիշ եղանակու յառաջ չը կրնար դալ:

1 Փարիզի ժամացցց լինող մըն է՝ 1823 մայում:

264. Խորանարդական տարածում: — Խորանարդական տարածում՝ կը բառուի՝ մարմնոյ մը ծաւալին ջերմութեամբ մէծանալը, որուն վրայ հիմա կը խօսինք, ուր որ առջի Յօդուածին մէջ միայն գծական տարածման վրայ խօսեցանք: Խորանարդական տարածման մէջ ալ՝ մարմնոյն 0° ի մէջ ունեցած ծաւալը սկիզբ կ'առնուի, եւ տարածման գործակից ըսելով՝ 100° ի մէջ՝ 0° ի մէջ ունեցած առջի ծաւալին քանիին չափ մէծնալը կ'իմացուի. ուստի թէ որ ըսուելու ըլլայ՝ թէ սնդիկին տարածման գործակիցը $0,018$ է, կ'իմացուի որ սնդիկը 100° բարեխառնութեան մէջ իր 0° ի մէջ ունեցած ծաւալին $\frac{1}{1000}$ ին չափ կը տարածուի: Մարմնոյ մը աս գործակիցը ու 0° ի մէջ ունեցած ծաւալը գիտնալով՝ ինչ եւ իցէ ջերմութեան մէջ ունեցած ծաւալը կրնանք գտնել:

Բանք թէ սլոյ (Պատ. 335) հաստատուն մարմնոյ մը խօրանարդ ըլլայ՝ 0° բարեխառնութեան մէջ. նյոն խօրանարդը

Պատ. 335.




100° բարեխառնութեան մէջ միայն դէպի ի վեր երկնալու ըլլար՝ ան ատեն իր ծաւալը սյէլ քառակուսւցին չափ կը մէծնար, որուն պարունակածը վու է՝ թէ որ վը առջի խօրանարդին ծաւալը՝ իսկ ո՛ երկայնութեան տարածման գործակիցը ցուցընելու ըլլայ: Թէ որ առջի խօրանարդը՝ միայն դէպի ի ձախ տարածուելու ըլլար՝ ոյս քառակուսւցին չափ կը մէծնար. նյոնպէս դէպի ի առջեւ երկնալու ըլլար՝ սիօ քառակուսւցին չափ կը մէծնար եւ աս երկու քառակուսիներուն ալ պարունակածը ով կ'ըլլար. իսկ երեք քառակուսի մէկտեղ Յով կ'ընեն: Քայց որպէս զի խօրանարդի մը ջերմութեամբ մէծնալը ճիշդ հաշուեինք ծայրանկիւններն ալ պէտք էինք առնուլ, բայց անոնց զանցառութիւնը շատ նուազ բան մըն է, ուստի կրնանք ըսել որ՝ ջերմութեամբ խօրանարդին ծաւալին տարածումը Յով է.

Պատ. 336. ասկէ կը չետեւի որ խօրանարդական տարածման գործակիցները՝ գծական տարածման գործակիցներուն եռապատիկն են:

265. Կարելիներուն տարածումը: —

Օանազան ծորելիներու տարածումը որոշելու համար՝ աս (Պատ. 336) շիշը կրնանք գործածել, որուն բարակ և գլին վրայ նշան մը կայ. արդ փորձելի ծորելին մինչուկ աս նշանէն վերերը լեցընելով՝ 0° բարեխառնութեան մէջ



բերելու ենք, ինչպէս սառցցի մէջ գնելով, ետեւէն մէջէն պյնչափ պարզելու ենք՝ մինչեւ որ ծորելոյն ծայրը նշանին վայ դայ, աս զիմակի մէջ կը ելու ու ելած կշխուէն շիշին կշխար հանելու ըլլանք՝ ծորելոյն կշխար կը գտնենք, ասոր վայ՝ տիսինք շիշը տաքցընել ու մինչեւ 100° բարեխառնութեան հասցընենք. յայտնի է որ ասով ծորելին նշանը կ'անցնի վեր կ'ելլէ. աս նշանին վեր եղած մասը գուրս թափենք ու նորէն կշխելք: Հիմա թէ որ աս գտած երկու կշխոնիս իրարու հետ համեմատելու ըլլանք՝ կը անել որ նոյն ծորելին 100° բարեխառնութեան մէջ իր առջի ծաւալին քանիին չափ կը մէծնայ կը տարածի: Բայց աս եղանակաւ զանուած տարածումը՝ առերեւոյթ տարածումը է. բացարձակ կամ ճշնդիր տարածումը ան ատեն կը գտնենք՝ երբ որ ջերմութեամբ շիշին մէծնալուն ալ միտ կը դնենք:

Հետեւեալ ծորելիներուն առջեւի թիւերը՝ 0° ի բարեխառնութեան մէջ ունեցած ծաւալներուն որչափին չափ 100° ի մէջ մէծնալին կը ցուցընեն.

Անդիկ	.	.	0,018.
Զուր	.	.	0,045.
Գինուց ողի	.	.	0,100.
Եղ.	.	.	0,100.

Հաս կը անենք որ զինուոյ ողին ու եղը որչափ շատ կը տարածուին. անոր համար առուասութի մէջ մասագրութեան արժանի բան է:

Ծորելիներէն շատերը 0° բարեխառնութեան ու 100° ին մէջ անհամարապէս կը տարածուին և զանին մեծ անկանոնութիւն կը ունենենք. ասիկա իմանալու համար զանազան ծորելիներէ ջերմաչափներ շնչերու և ուղղի ջերմաչափին հետ համեմատելու է: Թէ որ ջոյ ջերմաչափ մը՝ որն որ երկարյն ատեն 0° բարեխառնութեան մէջ մեծ մեացած ըլլաց՝ տարցուելու ըլլաց, կը անենք որ կը սկսի փախանակ վեր երերու վար իշխալ. ջերմութիւնը $3^{\circ}/_4^{\circ}$ եղածին պէս՝ ան ատեն կը սկսի վեր ելլել. եւ թէ որ ապակեցին տարածումը համերու ըլլանկ՝ կը գտնենք որ ջուրը 4° բարեխառնութեան մէջ իր մեծագոյն խառնութիւնն ունի. ուստի 4° բարեխառնութեամբ ջուրը թէ տարցընելով եւ թէ պաղեցրնելով կը տարածուի:

266. Կաղերուն տարածումը: — Լազերը կամ առաձգական հեղուկները ջերմութեամբ հաստատուն ու ծորելի մարմիններէն աւելի կը տարածուին. եւ միշտ բարեխառնութեան համեմատ կը տարածուին եւ զրեթէ ամեն կաղերուն ալ տարածման գործակիցները շատ եղանակաւ կրնան գտնուիլ. պարզ եղանակաւ մը կը գտնուի՝ թէ որ

Կաղերուն տարածման գործակիցները շատ եղանակաւ կրնան գտնուիլ. պարզ եղանակաւ մը կը գտնուի՝ թէ որ

պատ . 337ին ցուցրցածին պէս շիշ մ'առնենք ու եփ ելած ջրոյ մէջ խօմենիք . ան 100° բարեխառնութեան մէջ շիշին օդը տարածուելով մաս մը դուրս կ'երէ . ասոր վրայ անմիջապէս շիշին ճօմը հալեցրնելով գոցելու ու պաղեցրնելու ու սնդիր պատ . 337 . մէջ խօմելով ճօմը կոստիլու ըլլանք , յայտնի է որ սնդիրը կը սկսի շիշին մէջ վեր երել , եւ այնչափ վեր կ'երէ որչափ որ յառաջադցն օդը շատ տարածուած է . թէ որ 0°ի շափ պաղեցրցած ենք նէ՝ նոյն տան մեդիկը պյնչափ միջոց կը բանէ՝ որչափ որ 0° բարեխառնութեամբ օդը՝ 100° բարեխառնութեամբ կը տարածուի . ուստի ասով կրնանք գտնել որ օդը իր ծաւալին որչափին շափ 100° բարեխառնութեամբ մէջ կը տարածուի , որ է իրեն տարածման գործակիցը :

Զերծն իժեամբ օդը տարածուելով կը բարակնայ ու կը թէ եթե նոյն , որով միշտ վեր երելու կը նայի . անոր համար տարցուած խուցերուն վերի կողմերը տարութիւնը կը ժաղգուի , եւ թէ որ վերն ալ վարն ալ ծակեր ըլլալու բրան , վերինէն տար օդը զուրս կը հոսէ , իսկ վարինէն պազր ներս կը հոսէ : Առ եղանակաւ փուլերուն օդը կը բանի ու կրակը կը բռնկը ընծանել եւ վառ . կը պահէ :

Գ լ լ ի լ լ ի լ .

ԽԾՐԱՎԱԾ ԿԱՀԵՇՇԿԱՀԹԵԸ ՎԻՃԱԿԻՆ ՓԱՓՈԽԱԾ ԹԻՒՆԸ

267 . Հարիլ ու ծածկեալ չերմութիւն : — Հյառաջացն օդուած 28ին մէջ յիշած ենք՝ թէ ինչպէս չերմութիւնն ձեռաք՝ մարմինները իրենց կուտակութեան ձեւը կը փախեն , այսինքն հաստատունները՝ ծորելիններու ու ծորելինները՝ առաջական հեղուկներու կը փախուին : Երբոր հաստատունն մարմին մը ծորելի վիճակ կ'ընդունի , նոյն վիճակը՝ սովորական լեզուաւ՝ Հ-Լ-Հ վիճու կը կոչենք , իսկ գործքը՝ Հ-Վ-Լ :

Որովհետեւ չերմութիւնը ամէն եւ ամէն տեսակ մարմինց վրայ ալ կրնայ ազգել , անոր համար կրնայ մէկը հետեւցընել որ ուրեմն ամէն մարմին ալ կրնայ հարիլ . փորձի գալով հետեւեալ զանազանութիւնը կը գտնենք . կան շատ մարմիններ որ Դի-՛-՛-Ն-Լ են , բարեխառնութեան ցած աստիճանի մը մէջ ալ կը հալին , ինչպէս՝ սառոցց , լուսակիր , ծծումք , մոմ , ճարպ ,

եւ այլն, ոմանք ալ Պէտրովնալ են, հալելու համար մեծ առաջինի բարեխառնութեան կը կարօտին, ինչպէս՝ երկալը, ըլաղին եւ այլն, կան ալ որ աս երկու տեսակին մէջ կ'իյնան, ինչպէս անագ, կապար եւ այլն. կը գտնուին մարմիններ ալ որ մեր հալեցրնելու կարողութենէն դեռ դուրս են մնացած, ինչպէս է ածուխը, որուն վրայ ոմանք կը կարծեն թէ հալելու նշան մը տեսած ըլլան։ Գործարանաւոր նիւթերը ջերմութեան տակ հալելէն յառաջ քիմիական փոփոխութիւն կը կրեն։ Կայնպէս կան անդործարանաւոր նիւթերը որ հալելէն յառաջ կը քայքային. Հալ հանքարանը կը հաստատէ որ ասոնք ալ կրնան հալիլ թէ որ յարմար ճնշման մը տակ տաքցուին, այնպէս որ տաքնալու ատեն մէջերնէն մասունք չպակսի. աս եղանակու Հալ մարմոր եւ ուրիշ հանքեր հալեցուց։

Բասածներնէս կը հետեւի՝ որ բացարձակ հալող մարմին չկայ. բարձր աստիճանի ջերմութիւն մը ու ճնշում մը ամեն մարմնոց հալելը կարելի կ'ընէ. միայն թէ քիմիական փոփոխութիւն մը չծագի։

Մարմնոյ մը հալելու ժամանակ՝ երկու զարմանալի երեւայթ կը տեսնենք. մէյմը որ մինչուկ որոշեալ հաստատուն բարեխառնութիւն մը անփոփոխ կը մնայ, եւ նոյն բարեխառնութիւնը նոյն մարմնոյն համար անփոփոխական է եւ նոյնին մէջ միայն կրնայ հալիլ. եւ երկրորդ որ՝ որչափ որ մարմնոյն ջերմութիւն տրուելու ըլլայ՝ հալելու ատեն իր բարեխառնութիւնը չփփոխուիր, նոյն բարեխառնութեան մէջ կը մնայ. ուրեմն ըսել է՝ որ մարմինը հալելու ատեն ջերմութիւն կը կրէ կամ կը ծածկէ, որն որ զգայարանաց կամ ջերմաչափին վրայ չազդեր։ Աւստի հալելու մէջ միտ դնելու երկու բան կայ, հալեւէն անփոփոխականութիւնը ու կոռէւլ կամ Շառէւլ ֆրանքան (Chaleur latente) կլու իլը։

Քիմիայի մէջ շատ նիւթոց հալելու կէտը դրած ենք։ Ծածկեալ ջերմութեան գալով՝ նշնոր 1763ին Պլէք¹ յայտնեց. եւ ասոր փորձը շատ դիւրաւ կրնանք ընել ու համոզուիլ, թէ որ 0° բարեխառնութեամբ 1 լիտր ձիւնը՝ 79° բարեխառնութեամբ 1 լիտր ջրայ հետ խառնելու ըլլանք. ասով կը տեսնենք որ ձիւնը կը հալի ու 2 լիտր ջուր կը կազմէ, որուն բարեխառնութիւնը կ'ըլլայ 0°. ուրեմն 79° ջերմութիւն անյայտ եղաւ ու միայն անոր ծառայեց որ 0° ձիւնը՝ 0° ջրի փոխէ։ Այսպէս իմանալու է ուրիշ նիւթոց համար ալ, որ միշտ հալելու ատեննին ջերմութիւն մը կը ծածկեն, որն որ ջերմաչափին վրայ ազդեցութիւն մը չըներ։

1 1728ին ճնած Սկովացի բնագէտ ու քիմիագէտ մըն է։

[Ժ.Է. որ ձիւնը կամ փշրած սառողյաց եվիելու աղի հետ խառնելու ըլլանք՝ ծորելի աղի լուծուած մը կը կազմեն. բայց ասոր բարեխառնութեան միտ գնելու որ ըլլանք՝ կը գտնենք որ առջնին աւելի վար է ինչած. ասոր պատճառն ալ ծած- կեալ ջերմութիւնն է. ինչու որ երկու հաստատուն մարմին- ներ հալելով՝ աւելի ալ ջերմութիւն կը ծածկեն: Աս սկզբամբ մեծ պարզութիւն կամ ցրտութիւն յառաջ կրնայ բերուիլ. և նցյ տեսակ խառնուրդները Ցըստենուրուք կը կոչուին:

Վասկ շատ երեւոյթներ ալ կրնան մէկնուիլ, ուր որ առանց առ ծածկեալ ջերմութեան, առեղծուած կամ սքանչելիք մը կ'ըլլացին :

Եշմէ ան ջերմութեան բաղմութիւնը կամ կցյուը՝ որն
որ 1 լիտր ջուրը 1⁰ բարձրացընելու համար հարկաւոր է, 1ով
նշանակելու ըլլանք, ան ատեն 1 լիտր սառցցին հալելու ատեն
ծածկած կամ կապած ջերմութեան կցյուը 79 կը լսայ. այսինքն
0⁰ բարեխառնութեամբ 1 լիտր ջրին 1⁰ բարեխառնութեան
բարձրանալու համար՝ ինչ ջերմութիւն պէտք է նէ, անոր 79
անդամբ պէտք է 1 լիտր սառցը հալեցընելու համար. նցն-
պէս հետեւեալ նիւթերուն ալ 1 լիտրը հալեցընելու համար
հարկաւոր եղած ջերմութեան կցյուը նշանակուած է, որն որ
է միանգամայն իրենց ծածկած ջերմութեան չափը.

Ծածումի	80
Կապար	99
Մոմ	97
Զինկ	274
Էնագ	278
Պիստոլետ	305

Ինչպէս հայիլը նոյնպէս ալ լուծումը ջերմաթիւն կը ծածկէ - զորօրինակ բարակ ծեծած աղ մը, ինչպէս ըսրակ, ջրոյ մէջ ձգելու և յուղելով լուծումը չուտցընելու ըլլանք՝ մէջը խոթուած ջերմաշափ մը՝ ջուրը քանի մը աստիճան իր բարեխառնութենէն կարսընցուցած կը ցուցընէ : Տորակի թթու - աւ շակը ջրոյ մէջ արագ արագ լուծուելով՝ ան աստիճանի բարեխառնութիւնը կիշնայ որ կընայ իրը եւ ցրտախառնուրդ գործածուի :

Զեռու ընիս առած սառողցէն զգացած պաղերնիս ուրիշ բանեն չէ ըստ եթէ սառողը հայելով՝ մեր չերմութիւնը ծածկելէն. նոյնակա կապարէ գնդակ մը թղթի մէջ փաթթելով ճառփի վրայ բանելու ը- լանք՝ կապարը կը հայի թռողիթը չպարի, որպէսկատե կապարը թղթէն աւելի քիչ չերմութիւն կը ծածկէ. ուստի իր հայելու կետը աւելի պրատիկ է:

Պարզեալ կապարած (վէճնենիւ) ամանները կրակի կը գիմանան. թէ որ իրենց մշջը չուր կամ ուրբէ բան մը գտնուի. սրուն և ռարւն կամ միճակին փոխերուն, աւելի քիչ զերմութիւն պահնջուի.

քան թէ կոստարին հայերւն . որովհետեւ անոփ որչափ որ տակէն չերմանթիւն կամ կրակ արուելու ըլլայ՝ միշտ ամսնին մէջնը կ'առնու ու կը ծածկէ :

Դժմաւարահայ մարմնոց հալելը զիւրինցինելու համար՝ շատ անդամ ուրիշ նիւթերու հետ կը խառնեն ու անանկ կը հալեցրնեն . ինչպէս բաղդինը՝ զառիկի հետ, երկաթթը՝ ծծմբոյ հետ, արծաթն ու պղնձնձը անագի ու կոստարի հետ եւ այլն :

268. Վ.զատ ջերմութիւն: — Ո'արմինները ծորելի վիճակէն հաստատուն վիճակի գառնալու ատեննին՝ հալելու ատեննին նման երեւցիթ մը կը ցուցընեն . նախ՝ միշտ որոշ բարեխառնութիւն մը կը պահանջնեն, որն որ հալելու կետին հետ նցյն կու գայ, երկրորդ՝ ծորելի վիճակի մէջ ծածկած ջերմութիւննին ազատ կ'ընեն :

Յ երմութեան ազատ ըլլալը՝ երեւցիթ մը աղէկ կը ցուցընէ : 1714ին քարենհայդը գիտեց տեսաւ՝ որ քանի մը պարագաներու մէջ զուր ջուրը առանց սառելու մինչեւ — 10°, նաեւ — 12 աստիճանի կրնայ իշնալ, ասիկա շատ անդամ բաց օգի մէջ ալ կը պատահի, բայց ապահով եզանակաւ փորձելու համար՝ ջրին վրայ խիստ քիչ օդց ճնշում պիտ' որ ըլլայ: Օրինակի համար՝ առնունք ճոմթը բարակ շիշ մը ու մէջը ջուր լեցընելով ջուրը եփ հանենք, անանկ որ ջրոյ շոգին օդը դուրս մղէ, ու անմիջապէս շիշին բերանը հալեցընելով գոցենք ու պաղեցընենք: Այս ատենը շիշին մէջի ջրին վրայ ջրոյ շոգի կը գանուի, որն որ խիստ քիչ ճնշում մը կ'ընէ . հիմա նցյն շիշ մէծ ցրտութեան մը մէջ խոմելու որ ըլլանք՝ կը տեսնենք որ ջուրը ծորելի կը մնայ, բայց ցնցելնուս պէս մէկէն կը սառի, եւ իմանալու համար որ՝ խիստ պաղեցընելու ատեն ջուրը շիշին մէջ 0°ին գար է ինչած, գործիքին այնպէս կազմած մը տալու է որ ջերմաջափի մը գնդակը ջուրը շօշափէ . եւ ան ատեն կը տեսնենք միանդամայն որ ջուրը սառածին պէս բարեխառնութիւնն ալ 0°ի կ'ելլէ :

Խեէ այնպէս մէկէն սառիլը եւ թէ բարեխառնութեան բարձրանալը աս եղանակաւ կը մեջնուի . ջրին մէկ մասին սառելու ատենը ծածկած ջերմութիւնը ազատ ըլլալով մէկ մասէն մէկալին կ'անցնի եւ անանկով բարեխառնութիւնը կը բարձրանայ. բայց որովհետեւ նցյն բարեխառնութիւնը ջուրը սառելէն պահելու համար բաւական չէ՝ անոր համար ջուրը կը սառի, թէպէտ մէկալ կողմանէ բարեխառնութիւնը կ'աւելնայ :

Ո'ովրական վիճակի մէջ սառելը՝ կամաց կամաց ու առանց բարեխառնութեան բարձրանալուն կը կատարուի . զորօրինակ ջուրը 0° բարեխառնութեան մէջ սառելու ատեն՝ զանազան կողմը մի եւ նցյն ատեն սառելու կը սկսի . ուստի եւ ատենք

սառելու սկսած ատենեին՝ իրենցմէ աղատ եղած ջերմութիւնը մերձակայ մասանցը կանցնի, որով նշյները քիչ մը ժամանակ ալ հայած վիճակի մէջ կը մնան, անոր համար ջուրերը ետեւէ ետեւ սառոցը կը կապեն, ուր որ ծածկեալ ջերմութիւնը եւ աւելէ ետեւ աղատ ըլլալու ըլլար՝ մէկէն կը սառէին: Զերբառ թեւան աղատ ըլլալու նշան մ'ալ ան է՝ որ սառելու սկսելէն մինչեւ կատարեալ սառելու ատեն նոյն 0° բարեխառնութիւնը կը տեսնուի:

Ծարելի մարմար մը հաստատուն ըլլալու ատեն աղատ եղած ջերմութիւնը ուրիշ շատ երեւոյթներ ալ կը մնին. ինչպէս՝ կաւպերևան ազը բարձր բարեխառնութեամբ ջրոյ մէջ լուծելու ու վան եղ լեզրնելու ըլլանկ (ոզին ազդէցութենէն աղատ ըլլալու համար) եւ հանգարտ պահելու ըլլանկ, բիւրեղանալու կէտն ալ անցնելու ըլլայ լցի վիճակի մէջ կը մնայ, որովհետեւ ծածկած ջերմութիւնը կամաց կամ կիրի հետ միանալու ատենը, առկէ յայտնի է որ ինչու համար կիրին վրայ պաղ ջուր թափելու ատեն չերմութիւն կը ծնանի. որովհետեւ ջուրը իր ծածկած ջերմութիւնը աղատ կ'ընէ:

Զերմանթեան ծածկուիլլ ինչ եղանակաւ որ հալելու ատեն կը տեսնուի նէ, նոյն եղանակաւ ծորելի վիճակին առաձգական վիճակ անցնելու ատեն ալ կը տեսնուի. նոյնպէս առաձգական վիճակին ծորելի վիճակ ալ անցնելու ատեն աղատ չերմութիւն յառաջ կու գայ:

269. Ը ԾՈՐԵԼԻ մը օգին հետ հաղորդութեան մէջ եղած ատեն երմալով կը պակսի ու վերջապէս քիչ կամ շատ ատենուան մէջ բոլորօվին կ'անհետանայ, անձրեւէ մ'ետեւ գետինը թրջած ջուրը՝ հովերու փակչէն ու արեւուն ճառագայթներէն աներեւոյթ կ'ըլլայ՝ չէ թէ միայն գետնէն ծծուելով՝ հապա միանգամայն օգի մէջ շոգի դառնալով:

Ը օգի դառնալու կամ շոգիանալու երեւոյթը աւելի շուտով յառաջ կու գայ՝ թէ որ ամանի մը մէջի ջուրը եփ հանելու ըլլանկ, որն որ քիչ ատենուան մէջ աներեւոյթ կ'ըլլայ, այսինքն՝ ծորելի վիճակին առաձգական վիճակի կը դառնայ: Ծոգի կ'ըսուի նէ՝ ան առաձգական հեղուկը իմացուի՝ որն որ ծորելոյ մը պարզապէս իր կուտակութեան վիճակը փոխելէն յառաջ կու գայ:

Պատա, ՅԵՑԻ ցուցըցածին պէս՝ ամանի մը մէջ սնգիկ լեցընելու ու վան լ/լ/ թորիչէլլան խորզակներ գնելու ըլլանկ, ասոնց սնդիկը հաւասար բարձր կ'ըլլայ, հիմա կրնանկ շոգուցն ձգտղականութիւնն ու անոր չափը իմանալ, ինչպէս թէ որ

ասուցմէ մէկուն՝ միշպէս՝ ինչ գատարկ ճողմը քիչ մը զուտ չուր հանելու ըլլանք՝ կը տեսնելով որ մեղիկը վար կ'իջնայ, ու-

ղատ. 338. բովհետեւ ջրին մէկ մասը կը շոդիանայ ու կը սկսի ճնշել եւ մեղիկն զլուխոր վար կ'իջնայ: Աս ճնշման մեծութենէն ջրոյ շոգւցյն կամ ջրաշոգւցյն ձգտողականութիւնն ալ կրնանք հաշուել. զորօրինակ թէ որ առջի խողովակին մեղիկը ծանրաշափական բարձրութիւն ունեցած ատեն՝ երկրորին մէջ շոգիէն ճնշուող մեղիկը՝ առջինէն 15 միլիմէդր վարձր մեղիկի սեան մը ճնշումը կ'ընէ, ուստի 15 միլիմէդրի ճնշումը չափ մըն է ջրաշոգւցյն ձգտողականութեանը համար: Թէ որ երրորդ ի խողովակին մէջ ջրոյ տեղ ծծմբոյ եթեր խոթած ըլլանք, աւելի ճնշում կը տեսնէնք, եւ մեղիկը խողովակին մինչեւ կէոր իշած կը դանէնք, որն որ ըսել է թէ եթերի շոգին կամ եթերաշոգին այնալիսի ձգտողութեան զօրութիւն մ'ունի՝ որն որ գրեթէ կէս մժնողրտի ճնշման հաւասար է:

270. Շ ոգւցյն ձգտողականութիւնը: —

Շ ոգւցյն ձգտողականութիւնը կամ տարածուելու ճիգը՝ կազերուն պէս անսահմանս կրնայ յառաջ երթալ. այսինքն՝ շոգւցյ մը փոքրագցն մասն ալ՝ ինչ եւ իցէ մեծութեամբ գատարկ միջոցի մը մէջ կը տարածուի ու քովի շրջափակին վրայ անդադար կը ճնշէ. ուստի քիչ մը ջուրը՝ շոգեղեն վիճակի մէջ՝ հարիւրաւոր խորանարդ մէդր միջոցներ՝ օդի պէս կը լեցընէ: Ըստին թէպէտ անսահմանս կը ձգտի, բայց ճնշմանը որշափ որ կ'ուղենք նէ իր ձգտողականութիւնը շենք կրնար աւելցընել, ինչպէս որ կազերուն մէջ կրնանք նէ. Մարիոգեան օրէնքը կը սորվեցընէ՝ որ օդը որշափ որ ճնշելու ըլլանք այնչափ ալ իր ձգտողականութիւնը կը շատնայ. բայց շոգին ճնշելու որ սկսինք՝ անմիջապէս այնալիսի կէտ մը կը հասնինք՝ որ շոգին կը խատանայ ու ծորելի վիճակի կը դառնայ. ուստի Ծորելու ընդունուելուն կ'ըսուի նէ՝ ան սահմանը կ'իմացուի՝ որմէ անդին անցուածին պէս՝ շոգւցյն ձգտողականութիւնը ալ չ'աւելնար, հապա շոգին ծորելի վիճակի կը դառնայ. իսկ նոյն սահմանին մէջ ունեցած ճնշումը՝ Ծորելու յիշուական բեն բերաբեր ու առաջնաւ կը կոչուի:


Կազերուն ու շոգւցյն մէջ եղած աս մեծ տարրերութիւնն



իմանալու համար, Յօդուած 160ին մէջ գործածած գործիքնիս շատ աղէկ կը ծառայէ (Պատ. 339.), միայն թէ ջին մէջ փողատ. 339. խանակ օդ լեցընելու եթեր լեցընելու ելք. եւ կը տեսնենք որ ինչպէս մեծ ձնշմամբ ձգտողականութիւնը կը պակսի, ու ձնշումը քիչցընելով՝ գարձեալ առջի ձգտողականութիւնը կը ստանայ, և այլն:


271. Ի՞արեխառնութեան ազդեցութիւնը ձգտողականութեան վրայ: — Տնէ որ բարեխառնութեան շոգւցն վրայ ըրած ազդեցութեանը միտ զնելու ըլլանք՝ կը դանենք որ շոգւցն ձգտողականութեան գերագոյն աստիճանը շատ կը փոխէ ու կը բարձրացընէ. ինչու որ եթէ 0° բարեխառնութեան մէջ եթերը 180 միլիմետր ձնշում յառաջ բերելու ըլլայ, 30°ի մէջ 630 յառաջ կը բերէ: Ասոր փորձը շատ անդամ աչքերնուս առջին ալ կը տեսնենք. ինչպէս գետերուն ու ծովուն երեսին վրայ կազմուող շոգին՝ խիստ քիչ ձգտողականութիւն կ'ունենայ. իսկ անոր հակառակ եփուող ջրոյն շոգին այնչափ մեծ ձգտողականութիւն կրնայ ունենալ որ մինչուկ մմժնողըտի ձնշման դէմ կ'ելլէ. եւ երբեմն աւելի մեծ բարեխառնութեամբ ան աստիճանի ձգտողականութիւնը կը մեծնայ՝ որ շոգւց կաթօնները կը պայթին: Բայց՝ թէ որ այնպիսի միջոցի մը մէջ գանուելու ըլլայ՝ որուն ամէն կողմն ալ նոյն ջերմանութիւնը չունենայ, ան ատեն հաւասարակշռ ութեան պայմաններուն համեմատ՝ շոգին ամէն կողմն ալ մի եւ նոյն ձգտողութիւնը պէտք է որ ունենայ, ցրտագոյն կողմը ձգտողութիւնը նուազ ըլլալով՝ բոլոր ձգտողութիւնն ալ

իրեն կը համաձայնի, ուստի եւ ջերմագոյն կողմը իրեն պատշաճող գերագոյն ձգտողականութիւնը շիկրնար պահել: Ասոր փորձը Պատ. 340ին ցուցըցած գործիքով կրնանք ընել. և զընդակին կէսը եթերով լեցընելէն ետեւ եփ հանենք, եւ լ շիշն մէջէն բոլոր օդը գուրս ելլելէն ետեւ՝ շիշն վարի կողմը սնդկի մէջ խոթենք. գնդակը պաղելով՝ շոգին կը խտանայ ու սնդիմիկ կը սկսի վեր ելլել. եւ շրջակայ օդին չափ պաղելու ատեն սըն-



զիկն ալ կը կենաց . բայց թէ որ ս գնդակը ձեւան մէջ խովճեւ . բայց պաղեցընելու բ բանկ , սնդիկը նորէն վեր ելլելու . կը սկսի .

Պատ . 340 . Եւ այնտափ վեր կ'ելլէ՝ որչափ որ կ'ելլէր եմէ բոլոր շիշը պաղելու ըլլար :



272 . Յ բաշողւցին ձգտուական զարութիւնը չափել : — Յ բայց շողւցին ջերմութեամբ սասացած ձգտողականութիւնը չափելու համար՝ զանազան գործիքներու հարկաւորութիւնն կայ՝ 0°-ն 100° եւ կամ 100°-ն անդին եղած բարեխառնութեան համաձայն : 0° ու 100° բարեխառնութեան մէջի ձգտողականութեան համար՝ Պատ . 341ը կը գործածուի . ասիկա երկու ծանրաչափի խողովակներէ կազմուած է , որոնք իրարու քովմի եւ նոյն ամանի մէջ խօժուած են . առանցմէ առ ջնին կատարեալ ծանրաչափ մըն է , իսկ երկրորդին ճոմժի սնդկին վրայ քիչ մը ջուր կայ , որուն մէկ մասը դատարկ աեղոյն մէջ շողիացած է : Առ երկու խողովակները երկաթէ գաւազանով մը խորունկ ջրով լցուն շիշի մը մէջ խօժուած են , որուն ջուրը կրնայ 0°-ն մինչու 100° ուղուած բարեխառնութիւնն առնուել . աստի ջուրին ունեցած բարեխառնութիւնը՝ որն որ ջերմաչափի մը ձեռագ կ'իմացուի՝ երկու ծանրաչափներուն ու ջրաշողւցին ունեցած բարեխառնութիւնն է : Հիմա ջրաշողւցին ամէն մէկ բարեխառնութեան աստիճանին պատշաճող ձգտողականութիւնը դանելու համար՝ կը մնայ միայն որոշելը թէ շողւցին սնդկին վրայ բրած ճնշումը՝ մէկալ կատարեալ ծանրաչափին բարձրութեան հետ մնչպէս կը համեմատի :

Ծ ոդւցին 100°-ն սնդկին ունեցած ձգտողականութիւնը չափելու համար , ծանրաչափի մը խողովակին նման շիշ մ'առնելու է (Պատ . 342) , որուն թէ կարճ եւ թէ երկայն որունքը բաց բ բաց . ասոր մէջ սնդկիկ լցուելու բ բաց , յայտնի է որ երկու կողմէն ալ հաւասար բարձր կը կ'ենաց : Հիմա փորձուելու ծորելին լոյն սրունքին մէջ դնելով՝ եփելու եւ վրայի ծակը

հալեցընելով՝ դոցելու է. ետեւէն մէջի ծորելոյն եռալու կէ-
տէն աւելի բարձր բարեխառնութիւն ունեցող ծորելոյ մը մէջ
պատ. 342 խոժելու է. որով շոգին սնդկին երեսին վրաց ձբն-
շելով՝ մէկալ կողմը կը սկսի վեր ելլել. եւ առ
սնդկի երկու երեսներուն տարրերութենէն կ'իմա-
ցուի՞ որ շոգւցն ձգտողականութիւնը մմժնոլորտի
ձնշումէն որչափ մէծ է: Աւելի մէծ ձգտողականու-
թիւն չափելու համար՝ կրնայ խոզովակին բարակ
սրունքը երկայն առնուիլ. եւ կամ երկայն սրունքին
բերանը հալեցընելով՝ դոցելու է. որուն մէջի օգին
ձնշումէն՝ շոգւցն ձգտողականութիւնը կրնայ չա-
փուիլ:

Ճէ որ 100⁰ բարեխառնութեան մէջ ջրա-
շոգոյն ունեցած ձգտողական զօրութեան միտ զնելու
ըլլանկը՝ կը տեսնենք որ 1 մմժնոլորտի հաւասար է.
ուստի եռացող ջրոյ շոգին՝ ջրին վրայ եղած օգին
ձնշման հաւասար ձգտողականութիւն ունի. եւ թէ
որ աւելի նուազ ըլլարու ըլլար՝ ջրոյն մէջ շոգւցն օգլաջակները,
չին կրնար կենալ. իսկ թէ որ աւելի մէծ ազոյն ըլլարու ըլլար՝
շոգին աւելի եւս յառաջազոյն կազմուած կ'ըլլար:

Եթէ զանազան բարեխառնութեան մէջ տեսնուած ձգտո-
ղականութեան միտ զնելու ըլլանկը, կը գանենք որ ձգտողակա-
նութիւնը բարեխառնութեան համեմատ՝ աւելի շուտ յառաջ
կ'երթայ կամ կը մէծնայ. զօրորինակ 100⁰ էն մինչուկ 121⁰ բա-
րեխառնութեան մէջ 1 մմժնոլորտ մը կ'աւելնայ ու կ'ըլլայ 2
մմժնոլորտ, բայց 226⁰ էն մինչուկ 236⁰ բարեխառնութեան մէջ՝
5 մմժնոլորտ կ'աւելնայ, որ որ ասջնին մէջ տարրերութիւնը
21⁰ ըլլարով 1 մմժնոլորտ աւելցաւ նէ, չոս տարրերութիւնը
10⁰ աւ ըլլարով 5 մմժնոլորտ կ'աւելնայ, եւ չոս մէկ մմժնոլորտ
աւելնալու համար 2⁰ բաւական է:

Բարեխառնութեամբ շոգւցն ձգտողականութիւնն աւելնալը
շոգւոյ կամուսցի մը մէռ. որ շատ ազէկ կ'իմացուի, որուն վրայ երկք
ծակ գանուի. մէկու վրայ ապրահովութեան զանակ, մէկաբն վրայ
ծորակ մ'ըլլայ, իսկ երբորդին մէջ տակը դոց ու սնդիկով լիցուն ևս-
զովակ մը մանէ: Ծորակը բայց եղած առան եթէ կամուսցին մէջ եղող
ջուրը տարցընելու ըլլանկը, ջուրը կը սկսի եռալ ու սնդկին մէջ կ'եր-
ճանչափ մը խոժելով կը տեսնենք որ միշտ մի եւ նոյն միճակին մէջ կը
նայ՝ այսինքն 100⁰ ի մէջ. բայց ծորակը գոցածնուս այէս շոգին ալ
դուր շկրնալով երեւ՝ ֆերմաշափին աստիճանը կը բարձրանայ, եւ մէջի
շոգւցն ձգտողական թիւնը ան աստիճանի կ'աւելնայ որ մինչեւ ապահո-
ւութեան զանակը կը բանայ ու գուրու կ'երէ: Պունակին ծանրոցին ծան-
րութեանն ու ծակին մէծութեանը միտ զնելով՝ կրնանք հաշուել որ
ձգտողականութիւնը քանի մմժնոլորտ կայ, եւ նոյնչափ ձգտողականու-

թեան քանի աստիճան չերման թեան կը պահանջուի . միշտ երկու մթնու-
լորս ձգտողականութեան մէջ՝ 121° բարեխառնութիւն կ'ունենայ . 45°
մէջ՝ 145°, 65°՝ 160°, 85°՝ 172°, 105°՝ 182°, 205°՝ 213°, 305°՝ 236°, եւայն :
Տեսած ձգտողութեանիս երկու բանն կը պատճառի . մէմբը չերման թեան
աւելնարդով՝ շոգւցին աւելի տարածուելու ճիպէն, մէյ մ'ալ չերման թեան
աւելնարդով՝ աւելի ջուր շոգի բլաբէն աւ շոգին խացցնելէն :

273. Ը ոգեշարժ մեքենաներ : — Յ քյ շոգին ամենէն
նշանաւոր շարժիչ զօրութիւններէն մէկն է . այնպէս որ նոր
ժամանակիս քաջաքականութեան բարդաւաճանկը մէծաւ մա-
սամբ իրեն պարտըկան ենք , եւ աս զօրութիւնը այնպիսի զօրու-
թիւն մըն է՝ որ բոլորովին մեր ձեռքն է , ամենայն եղանակու-
ու ամենայն աստիճանաւ կրնանկը գործածել , եւ ամէն տեղ ա-
մէն ժամանակ ալ զիւրութեամբ ձեռք կը բերուի :

1688էն ի վեր Անգղիայի մէջ՝ բովերուն ջուրը պարպելու
համար՝ շոգւցին զօրութիւնը կը գործածուէր . բայց ասոնց հա-
մար Սէվէրիէն ու Նիուքոմըննէն շինուած մեքենաները թէ
անկատար եւ թէ միանգ ամայն ծանրագնի էին . Աւըթ՝ առջնը
եղաւ որ 1763էն շոգւցին մեքենաները ան աստիճանի կատարելա-
գործեց՝ որ գործածելի ու օգտակար ըրաւ , եւ մարդկային
ճարտարութեան նոր ու զօրաւոր շարժում եւ մզում մը պատ-
ճառեց : Ետեւէն աւելի եւս կատարելագործուեցաւ ու երթա-
լով նոր լաւագունութիւններ ալ առնելու վրայ է :

Ուրթեան շոգւցին մեքենայ մը գլխաւորաբար երեք մա-
սէ բազկացած է . Կոնդայ, Շոքու էլլու ու Խորացուշէլ (Con-
densateur) : Կաթսան փուան մը վրայ գրուած ջուրը շոգի կը
գարձընէ . եւ իրեն վրայ զանազան ծակեր ունի, որոնցմէ մէկն
ալ շողին գլանին մէջ տանելու կը ծառայէ . Նշյն գլանին մէջ
օդախտու մխոց մը կ'ըլլայ , որն որ շոգւցին ձեռօքը կը շարժի ,
ու անկէ շարժումը ճաշանաւ (Balancier) անուամբ լծակի մը կը
հաղորդուի , անկէ ալ գարձեալ ուրիշ մասունքներու անցնե-
լով՝ զանազան գործքեր յառաջ կու գան . իսկ գործքերնին
լընցուցած շոգինները՝ գլանէն խացուցիչն մէջ կու գան , ուր
որ պատ ջուրի ձեռօք կը խտանան :

Պիատ . 343ը Ուրթեան մեքենայ մը կը ներկայացընէ . ասօր
մէջ կաթսան չէ նկարուած . բայց ա խոզովակը իրեն հետ հա-
զորդութեան մէջ է , ուստի եւ շոգին անկէ անցնելով թի գլա-
նին մէջ կը մանէ , բայց գլանակի կամ փակազակի մը ձեռօք՝
մէյ մը իէն , մէյ մը թէն . ուստի վերէն ու վարէն զ մխոցին
վրայ կը կոխէ եւ աս գործողութիւնը նոյն իսկ մեքենային ձե-
ռօքը կ'ըլլայ , ինչպէս քիչ մը վերջը կ'իմանանք : Պատկերին
ցուցըցած դրից մէջ՝ շոգին վերի կողմանէ կը մանէ ու մխոցը

1 Ակուգուստի մէջ Կրինը բաղադր ծառած է 1736ին :


որ ըստ ինքեան չմիակերպէ, որովհետեւ զլանին վերի ու վարի կողմերը հասած տուեն կը կենայ ու նորէն իր շարժումը կը սկսի, որով եւ շարժման միակերպութիւնը կը կորսուի: Ասոր ճար մը հոգալու համար յ՛ Ծընկեւ- կամ՝ Հօհնենկեւ- հնարուած է, որն որ մեր պատկերին մէջ կէս մը նկարուած է: ասիկա իր գառնալու թափով (Խռովէ) այնչափ շարժումը միակերպ կ'ընէ՝ որչափ որ մէծ զանգուած կ'աւենայ:

Ո՞եքենային յաղթելու բեռը աւելնալու կամ պակսելու որ ըլլայ, եթէ անցաւոր բան մըն է նէ, շրջանիւը կը հաւասարցընէ անզգալի կ'ընէ, իսկ թէ որ տեւական է նէ, մէքենային վրայ յապազում կամ շուտութիւն յառաջ կու գայ, ուստի որպէս զի մէքենային արագութիւնը որոշ սահման մը չանցնի՝ շոգւց և խողովակին մէջ կափարիչ մը կ'ըլլայ, որուն դառնալով ծակը քիչ կամ շատ կը գոցուի: աս գործողութիւնը նոյն իսկ մէքենային ձեռօքը կ'ըլլայ, եւ ան կազմածը որով որ կ'ըլլայ նէ՝ Կանոնաբարէ (Régulateur) կը կոչուի: Շրջանիւին առանցքին ձեռօք օ անփուը ի լարով կամ փոկով երբոր շարժման մէջ կը խոժուի, անոր ժանիքներուն մէջ ուրիշ հորիզոնական անիւի մը ժանիքները մտնելով՝ նոյնը կը դարձնէ ու անոր առանցքին վրայի գաւազանը իր կ կազմածով մէկտեղ կը դառնայ. աս կազմածը հանչեան հօհնենկ կ'ըսուի, եւ երկու գընդակներէ կազմուած է, որոնք գաւազանին վրայ անանկ մը հաստատուած են՝ որ անիւին հետ մէկտեղ շարունակ կը դառնան, եւ եթէ գառնալը շուտնալու ըլլայ՝ կենդրոնախօս զօրութեամբ իրարմէ բաժեռուելու կը նային ու շուտութեան համաձայն կը հեռանան, որով եւ ն գաւազանը վեր կ'ելլէ. ասով անոր հետ կապուած ջս լծակը կը շարժի, ու շարժումը ուրիշ լծակաձեւ գաւազաններու ալ հաղորդելով՝ վերջապէս շարժումը յէն ախողովակին մէջի կափարիչն կը հաղորդուի, որն որ քիչ կամ շատ կը գոցուի, որով քիչ շոգի կը սկսի դալ ու կը կանոնաւորուի:

Դլասաւոր առանցքին վրայ և օղակ կամ բոլորակ մը կը տեսնենք, որն որ արտակենդրօն առանցքով գլխաւոր առանցքին վրայ կը դառնայ. աս բոլորակին մէջի մասը կենդրոնին հետ հաստատուած է, իսկ զրսի շրջանակը՝ որուն հետ որ ուրիշ ո ո ո գաւազաններ կապուած են, ներսինին վրայ միայն անցուած է՝ առանց իրաբու կայսելու. ասսնկով երբոր գլխաւոր առանցքը գառնալու ըլլայ՝ բոլորակը արտակենդրօն ըլլալով՝ իր շրջանակը մի եւ նոյն սահմանի մէջ չիկրնար կենալ, ուստի իր ո գաւազաններովը վեր վար ասդին անդին կը շարժի. աս ասդին անդին շարժումը ոյ լծակի ձեռօք կ'երթայ՝ իրին վրայ եղող երկայնաձեւ միշ գանակը կամ փակաղակը կը շարժէ, որն որ վեր վար


եղելով իջնալով՝ շոգին մէջ մը վարէն թէն՝ մէջ մը վերէն եէն
յ զլանին մէջ թող կռ տայ:

Կաւերու շոգւց մէքենան ալ՝ բառւած սկզբանց վրայ
հաստատուած է. միայն ձեւին վրայ է առրերութիւնը. առր-
բերութեանց մէկն ալ ան է՝ որ իր զլանոր առանցքը ջրոյ
անխներուն առանցքն ըլլալով՝ պէտք է որ աւելի վեր ըլլայ.
անոր համար պատ. 345ին ձեւը կը արուի. ասոր մէջ չ' զլանն
դատ. 345.



Է. թի՛ ճօճանակն է. Աը ջրհան կամ օդահանն է. ց ու ի գաւա-
զանները ա գաւազանին կամ միոցին շիտակ վեր վար շարժե-
լուն կը ծառայեն. ո՞ն զլանոր առանցքն է՝ որուն վրայ նաւին
ջրանիւները կը դառնան. եւ այլն: Հասարակօրէն նաւերու մէջ
ասկէ երկու հատ կ'ըլլայ, որոնք մի եւ նոյն առանցքը կը դար-
ձնեն. եւ այնպէս կանոնաւորած են որ մէկուն միոցը վեր կամ
վար հասած ատենը (ուր որ շարժումը կամաց է) մէկալինը մէջ-
տեղը հասած կ'ըլլայ (ուր որ շարժումը աւելի շուտ է). այսպէս

դատ. 346.




առանցքը միակերպ արագու-
թեամբ կը դառնայ, որուն
վրայի ջրոյ անիւները դառնա-
լով շոգենաւը (դատ. 346)
յառաջ կ'երթայ:

Կինայ նաեւ նաւական
մէքենաներուն մէջ ճօճա-
նակը ըլլալ, բայց նոյն ատեն


գլանը ուղաձիգ շիկենար, հապա ծուռ, եւ մխոցին գաւազանը մեղեխին հետ անմիջապէս կապուած կ'ըլլայ. ինչպէս որ շոգեկառքերու կամ վայրաշարժներու մէջ պիտի տեսնենք:

Արդէն Աւելիքի մատածած էր որ շոգեշարժ մեքենային ձեռափ կըրնայ նաւու մը երկու կողմը դրուած ջրանիւներ դարձնել: Բայց երբոք Աւըթ իր շոգեշարժ մեքենան կատարեկացործեց նէ՝ 1775ին Փէրիի անուամբ գաղղիացին առջի անդամ շոգենաւ մը շինեց մէկ ձիու զօրութեամբ, որով Աւն գետին վրայ տկար ընթացքով հսանդին ուղղութեամբ կըցաւ. երթեւեկել: Աւելի յաջող էր ժառվիրուային 1781ին Լիսնի մէջ շինած շոգենաւը, բայց յեղափոխութեան պատճառաւ արգելւեցաւ: Ամերիկացի Ռապէրթ Այվինսկիթը ամերիկացի Ռոսպէրթ Քառլթընին հետ Փարիզի մէջ նորէն փորձեր ըրաւ 1803ին: Եւ Քառլթըն Աւնին վրայ նորէն շոգենաւ մը քայլեցուց. բայց վերջապէս Փարիզ շկրնարով յարմարցընել՝ երաւ Ամերիկա դարձաւ, եւ հսն 1807ին Քառլթնա անուամբ 20 ձիու զօրութեամբ շոգենաւ մը շինեց, որուն մեքենաները Պուլթընին ու Աւըթին գործարաններուն մէջ շինուած էին: Աս շոգենաւը շատ յաջողութիւն գտաւ, եւ ասկէ եռքը շոգենաւները շատցան ու երթալով կատարելագործուեցան:

Ո՞հնչեւ հիմա ըսածներնուս մէջ շոգւց մեքենային գլխաւոր մասերէն մէկն ալ խտացուցին էր, բայց կրնայ խտացուցիչ շոլլալ ու անոր տեղ մմժնողրտական օդը գալ, ասանկով երկու տեսակ շոգեշարժ մեքենայ կը բաժնուի. առջինը Ասորածնշող մեքենայ՝ իսկ երկրորդը Բարձրածնշող մեքենայ կը կուռի. յայանի է որ աս երկրորդ տեսակին մէջ՝ մխոցը դլանին մէկ կողմը կոխելու ատեն՝ մէկալ կողմը մմժնողրտական օդին հետ հաղորդութիւն ունենալով՝ անոր ընդդիմութեան ալ յաղթել պէտք կ'ըլլայ, որով եւ շոգւցն ձգտողութիւնն աւելի կը պահանջուի: Բայց խտացուցիչով եղածներուն մէջ օդահաններուն արդելքը շատ անդամ խտացուցիչին օդտին հաւասարելով՝ խտացուցիչը անօդուտ կ'ըլլայ, եւ երկրորդ տեսակին մէջ խտացուցիչը ու օդահան շոլլագով՝ մեքենան կը պարզի, եւ պատիկնալով քիչ տեղ կը բռնէ, անոր համար ալ խիստ զօրաւոր մեքենայ մը պատիկ միջոցի մէջ պիտի դրուի նէ՝ աս երկրորդ տեսակ բարձրածնշող մեքենան կը գործածուի:



Plan . 348.




Վա երկրորդ տեսակ շոգւց մեքենայով կը շարժի Շաբախում կամ Աղյուսութեա (Locomotive), զորն որ Պատ. 347ը կը ներկայացրնէ : Դր փուանէ, որուն ո ծակէն այրելի նիւթերը մէջը կը նետուին, աս փուան մէջ տարցած օդը՝ հորիզոնական խողովակներէն անցնելով // կը հանին, ուսկից ծուխն ու տաք օդը ծխանէն վեր կ'ելէ : Պատ. 348ը առջեւի կողմանէ նկարուած ըլլարով՝ կարգաւորութեան խողովակներուն ծակերը կը ցուցընէ . աս խողովակները ջրով լեցուն միջոցի կամ կաթսայի մը մէջէն կ'անցնին, որուն չուրը փուան վրայ ալ տարածուած շատ կողմանէ տաքնալով առատ շոգի կը կազմէ . աս շոգին Ո միջոցին մէջ կը ժաղվուի, ու Ո՛ւն զ խողովակն անցնելով միոցի զլաններուն մէջը կ'երթայ, բայց հոն չհասած երկու խողովակներէ ալ կ'անցնի Ժ ու Ժ, որոնց երկուքն ալ Պատ. 348ին մէջ կը տեսնեմին . երկուքն ալ մէյմէկ ը ընդունարաններու կը առնին, ուսկից Բ զլաններուն կ'անցնի : Աս զլանները երկու են (Պատ. 348.) Եւ հորիզոնական զիրքը ունին, իսկ Պատ. 347ին մէջ մէկը միայն նկարուած է ու մէջուղէն կորուած կը ցուցընէ, (ինչպէս որ բոլոր Պատկերը միջակատոր պատկեր մըն է) : ը ընդունարանը՝ ուր որ շոգին կը ժաղվուի՝ ուրիշ երկու խողովակ ալ ունի՝ որոնց մէկը զլանին մէկ կազման մէկալը մէկալ կողման հետ հաղորդութիւն ունի, Եւ օ շարժականին ձեռաքը մէյմը մէկը մէյմը մէկալը գոցուելով՝ շոգին ալ մէյմը մէկ մէյմը մէկալ կողմանէ միոցին վրայ կը ճնշէ, Եւ աւելորդ շոգին զ խողովակով առջի ծխանին մէջ կ'երթայ :

Կլանին միոցը գաւաղանով մը ո մէղեխին հետ կապուած է Եւ իր երթալ գալովը ո մէղեխը ու առանցքով կը գարձընէ . նոյն ո զլաւոր առանցքին վրայ ալ անմիջապէս կառքին անիւները անցած են . ուստի միոցին երթալ գալովը անիւները կը գառնան, որով շոգեկառքը յառաջ կ'երթայ, Եւ իրեն հետ միացած ուրիշ կառքերն ալ յառաջ կը առնի :

Ինչպէս առջի շոգեշարժ մեքենաներուն մէջ տեսանք՝ նոյնպէս ասոր զլաւոր առանցքին վրայ ալ արտակենդրոն բոլորակ մը կայ, որն որ Ճին վրայ շրջանակող լծակի մը \times ձեւով ճոմին հետ կապուելով՝ լլ գաւաղանը ու օ շարժականը կ'երթայ կու գայ ու անանկով հետոցհետէ զլանին ծակերուն մէկը կը բացաւի ու մէկալը կը գոցուի : բ ու դ երկու ապահովութեան գանակներ են, Եւ ա նշան տուող սուլիչն է :

Իսկ յ թ լծակը վեր քաշելով՝ \times ը վար կը ճնշուի, որով Եւ անիւները կը սկսն հակառակ ուղղութեամբ գառնալ Եւ բոլոր կառքը ետ կ'երթայ: Պատ. 349ին մէջ ամրով վայրաշարժ մը իր ածխոյ կառքով կը աեսնենք :

Պատ. 349.



Ծոգեշարժ մեքենաներուն մէջ մէկ տեսակին վրայ զրուցածներնէն ամէն տեսակներն ալ դիւրաւ կիմացուին՝ ինչպէս յայտնի է՝ առ տեսակ մեքենաները շատ փոփոխութիւններ կը վերցընեն, բայց ամենն ալ սկզբը նոյն է :

Նոր ատենաներս փորձած են նաև՝ որ շոգեկառքը փոխանակ չունեց զրութեամբ քայլեցընելու եւ այնչափ մեքենաներ գործածելու, կառքին ճամբուն վրայ գլանածեւ խողովակներ դնեն ու անոնց մէջի մխոցին հետ շոգեկառքը կապելով՝ խողովակին մէջի օդը առ ջեւի կողմանէ սկսին պարպել, որով ետեւի կողման օդը մխոցին վրայ Ճնշելով ինքն ու կառքը մէկտեղ յառաջ երթայ: Բայց առ խողովակը այնպէս մը շնուռած է՝ որ կառքը անցնելու ատեն վրան օդախիս կը բացուի ու դարձեալ կը դոցուի: Առ տեսակ վայրաշարժը դեռ տարածուած չէ:

274. Ծ ոգեշարժ մեքենաներուն գործքը: — Ծ ոգեշարժ մեքենայի մը յառաջ բերած գործքը, կամ մեքենային զրութիւնը՝ որոշուած ժամանակուան մը մէջ կաթսային մէջ շոգի դարձած ջրակցյաւեն կախում ունի: Հիմա քնննենք թէ 1 լիոր ջուրը շոգի դառնալով ինչ ազգեցութիւն կ'ունենայ: Դնենք թէ մխոցին երեսը 1 քառակուսի տէսիմէդր ըլլայ. իսկ դլանին բարձրութիւնը՝ 10 տէսիմէդր, ուստի դլանին պարունակը 10 խորանարդ տէսիմէդր է, կամ 10 լիոր. ուրեմն մխոցը վարէն վեր հանելու համար՝ կաթսային դլանին մէջ 10 լիոր շոգի պիտի գայ: Եթէ շոգին մէկ մմժնողորա ձգտողական զրութիւն ունի նէ, ան ատեն մխոցին ամէն մէկ քառակուսի սանդիմէդր երեսին վրայ ըրած Ճնշումը՝ գրեթէ 1 քիլոկրամ կ'ընէ, իսկ բոլոր երեսին վրայ ըրած Ճնշումը 100 քիլոկրամ. ուրեմն թէ որ շարժման արգելք մը ըլլալու ըլլայ՝ կրնանք մխոցը 100 քիլոկրամ բեռով բեռնաւորել, եւ նոյն 100 քիլոկրամ բեռը 10 տէսիմէդր բարձր կ'ելլէ՝ թէ որ դլանին մէջ 100° բարեխառնութեամբ 10 լիոր շոգի խաւրելու ըլլանք: Ըսածներնէն կը հետեւի՝ որ 100° բարեխառնութեամբ 10 լիոր շոգւցն գործքը 100 քիլոկրամը 10 տէսիմէդր բարձրացընելու եւ կամ 1000 քիլոկրամը 1 տէսիմէդր բարձրացընելու հաւասարացը է: Բայց 1 լիոր ջուրը՝ 100° բարեխառնութեամբ 1700

լիտր շոգի կու ասյ, ուրեմն 100° բարեխառնութեամբ շոգի գարձած 1 լիտր ջրով այնպիսի գործք մը կրնայ յառաջ բերուիլ՝ որն օր 170,000 քիլոկրամը 1 տէսիմեդր բարձրացընելու հաւասարազօր է:

Ո՞քենային ջրութիւնը աւելի բացայայտ իմանալու համար՝ հասարակօրէն ձիու ջրութեան չետ կը համեմատէն: Թէ օր ձի մը 1 մանրերկրորդի մը մէջ 750 քիլոկրամ բեռը 1 տէսիմեդր բարձր վերցընելու ըլլայ (ինչպէս հասարակօրէն կը դրոի), ան ատեն ան մեքենային համար՝ որուն մէջն ամէն մէկ մանրերկրորդի մէջ այնչափ շոգի կը կալմուի՝ օր կարող ըլլայ 750 քիլոկրամը 1 տէսիմեդր (եւ կամ 500 լիտր 1 ոսք) վեր վերցընել՝ Գէ ի՞սո՞ ջրութեանը շոգւց մեքենայ մըն է կ'ըսուի: Ասկէ՝ երկու, երեք, չորս եւ այլն ձիու ջրութեամբ մեքենայի մը ինչ ըլլալը կ'իմացուի:

Իսպաց շոգւցն բոլոր մեքենական ջրութիւնը՝ յառաջ բերած գործքէն միշտ աւելի է, որովհետեւ ջրութեան մէկ մասը կը կրսուի. նախ միոցը բոլորովին պարապ տեղւց մը վրայ չիկոներ, երկրորդ՝ նցյն միոցը գլանին կողմերուն վրայ մեծ շփում ունի, երկրորդ՝ զանազան ջրհաններ պիտի շարժին, եւ այլն, թող տանք ուրիշ այնչափ շփումները. ուստի ամէն արգելքները մէկտեղ առնելով՝ զրեթէ ջրութեան կէսը պարապի կ'երթայ:

273. Եսացում ու ցնդում: — Ենդհանրապէս ծորելոյ մը շոգեղէն կամ կազակերպ վիճակի մէջ մանելը Շոգիացում կ'ըսուի. աս շոգիացումը կամ Է-Պ-Ջ-Հ-Ջ (Ebullition) կ'ըլլայ, ինչպէս թէ օր ծորելոյն բոլոր զանդուածին մէջ շոգի կը կազմուի, եւ կամ Զ-Պ-Հ-Ջ (Evaporation), ինչպէս թէ օր ծորելոյն միայն երեսին վրայ շոգիացում կ'ըլլայ:

Թէ օր ծորելոյ մը եռալուն կամ եփելուն միտ դնելու ըլլանք՝ մասունքներուն մէջ շատ կամ նուազ շարժում մը կը տեսնենք. եթէ ապակիէ ամանի մը մէջ եփելու ըլլանք՝ կը տեսնենք օր շոգւց փշտիկները կամ պղպջակները՝ օրոնք ամանին չերծագցն կողմերը կը կազմուին՝ կը սկսին վեր ելել, ու երթալով կը մեծնան: Բայց որպէս զի աս պղպջակները կազմուին՝ իրենց մէջի շոգին ձգտողութիւն մը պիտ' օր ունենայ՝ օրն օր չորս կողմի Ճ-Ն-Ժ-Մ-Ն գէմ ու հաւասարակշխու կենայ. ուստի եփման առջի պայմանն ան է՝ օր բարեխառնութիւնը այնչափ բարձր պիտ' օր ըլլայ՝ օր շոգւցն ձգտողական ջրութիւնը ծորելոյն մէկալ մասերուն՝ շոգւց պղպջակներուն վրայ ըսած Ճ-Ն-Ժ-Մ-Ն կարենայ տանիլ, իսկ երկրորդ պայմանն է՝ օր շոգւցն ծածկեալ չերմութեան համար բաւական չերմութիւն պիտ' օր ըլլայ:

Վոզի պայմանէն յառաջ կու գայ՝ որ ճնշման փոխուելով եռալու կէտն ալ պէտք է որ փոխուի. իսկ երկրորդ պայմանէն կը հետեւի՝ որ եռացման կամ եփման արագութիւնը անջերմութեան կոյտէն կախում ունի, որն որ որոշեալ ատենուան մը մէջ՝ ամանէն ծորելոյն կը հաղըրդուի:

Վ. ս ըսածներնուալիորձը շատ անգամ կը տեսնենք : Ծովուերեսին բարձրութեանը վրայ օդին 760 միլիմէդր ճնշման տակ զուտ ջուրը 100° է. բարեխառնութեան մէջ կ'եռայ. իսկ Մոնպղան լերան գագամթը՝ որն որ ծովու երեսէն 4775 մէդր բարձր է եւ իր վրայի մմնոլորտին ճնշումը 417 միլիմէդր է՝ ջուրը անբարեխառնութեան մէջ կ'եռայ. որուն մէջն որ շոգւցն ձգառզական զօրութիւնը 417 միլիմէդրի կու գայ, այսինքն զրեթէ 84° բարեխառնութեան մէջ. աւելի բարձրագագամթ լեռներու վրայ՝ աւելի նուազ աստիճանի բարեխառնութեամբ կ'եռայ :

Պատ. 350.

Թէ որ զանազան բարեխառնութեան մէջ շոգւցն ունեցած ձգառզութեան տախտակը ունենալու ըլլանք՝ կրնանք որոշուած ճնշման մը տակ եռացման կէտին բարեխառնութիւնը գտնել: Զորօրինակ 30 միլիմէդր ճնշման մը տակ ջոյն եռալու կէտը 30° բարեխառնութիւն է, որովհետեւ նշյն բարեխառնութեան մէջ շոգւցն ճնշումը 30 միլիմէդր է. 10 միլիմէդր ճնշման տակ՝ ջուրը 11° բարեխառնութեան մէջ, 5 միլիմէդր ճնշման տակ՝ 0° բարեխառնութեան մէջ կ'եռայ :



Վսածնիս մերձաւոր ու դիւրին փորձով մը ընելու համար՝ ջուրը օդահանին ընդունարանին մէջ գնելով՝ սկսինք օդը պարզել. կը տեսնենք որ շուտ մը ջուրը այնպէս մը կ'եռայ՝ իբրեւ, թէ սաստիկ կրակի վրայ գրաւած ըլլար: Քայց քիչ մը վերջը եռալը կը դադրի, որովհետեւ ելած շոգին ջուրին վրայ ճնշելով՝ օդին ճնշմանը տեղ կը բռնէ. բայց թէ որ պարզելը յառաջ տանելու ըլլանք՝ նորէն եռալու կը սկսի. բայց օդահանով ջուրը 0° բարեխառնութեան մէջ չենք կրնար եռացընել, որովհետեւ միօրինակ շոգի ելլելով՝ ընդունարանին մէջի ճըն-

շումը ան աստիճանի շենք կրնար քիշցընել՝ որ 5 միլիմէդրի չափ իշխայ:

Պատ. 350ին մէջ նկարուած գործիքին մէջ ասոր վերաբերող զարմանալի երեւոյթ մը կը տեսնենք. և ձեւով գնգաձեւ ապակւոյն մէջ կէսին չափ ջուր լցընելով՝ սկսինք եփել ու օդը մէջն պարպռւելով ետեւ՝ բերանը հալեցընելով դոցենք ու գլխիվայր դարձընենք: Ասիկա նեք իրեն մնալով յայտնի է որ չ'եռար, բայց վրան պաղ ջուր թափելու որ ըլլանք՝ անմիջապէս կը սկսի սաստկութեամբ եռալ, ասոր պատճառը ան է՝ որ պաղ ջուրը և շիշին մէջի ջրին վրայ եղող շոգին խտացընելով ու ջուր դարձընելով՝ ձնշումը կը պակսի. որով եւ կը սկսի եռալ ու շոգի հանել:

Ըանձներնէս կը հետեւի՝ որ եռացող ջուրը՝ երկրիս վրայ ամեն տեղ նցնչափ ջերմ չէ (կ'ենթադրուի որ բաց օդի տակ). ուստի եւ ամեն տեղ հաւասարապէս մնականական վախճանի չնկրնար դործածուիլ, զորորինակ կերակրոյ եփուերուն նկատմամբ. Քուիդոյի¹ մէջ՝ ջուրը 90° բարեխառանութեան մէջ կ'եռաց, որն որ շատ նիւթերուն եփուերուն համար քիչ է: Այսինայի ծովու երեսէն ունեցած բարձրութիւնը 133 մ.դր է, ուստի եռալու կէտը 99.5° է. Փարիզինը 65, ուստի եռալու կէտը 99.7°:

Ծանրաչափին ձեռօքը զիտենք որ ծանրութեան սաստկութիւնը փոփոխական է, ուրեմն եռալու կէտն ալ փոփոխական է:

Թէ որ ծորելոյն վրայի ձնշումը աւելցնելու ըլլանք, ինչպէս վրան գոց ամանի մէջ եփելով, յայտնի է որ ծորելոյն եռալը կը յապաղի, բայց ջերմութիւնը կամ բարեխառանութիւնը կ'աւելնայ: Ասոր նկատմամբ առջի փորձը բարեւարէն² բրաւ. ասիկա իր մնաւամբ բարեխառանութեան կոչուածով՝ որն որ ուրիշ բան չէ բաց եթէ ապահովութեան գոնակով ամնուր ու վրան գոց պպուի շոգւայ կաթսայ մը, չէ թէ միայն շոգւոյն մեծ մեքենական զօրութիւնը ցուցուց, հասու ան ալ ցուցուց՝ որ միար, սոկրները, եւ այլն, այսպիսի ամանի մէջ՝ մեծ բարեխառանութեան ու ձնշման տակ խիստ շատ կը մնաւին ու հիւթ դուրս կու տան: Ծորելոյն մը ներսի կամ տակի մնաւերը աւելի ձնշումը կրելով՝ շոգինալու համար աւելի մեծ բարեխառանութիւնը կը պահանջնեն, իսկ վրայի կոշմը միշտ 100°ի մէջ կը մնայ. եւ անոր համար տակի մնաւերը տարածուելով կը թեթեւան, ու վեր երելու ատեննին քիչ ձնշման հանգիպելով շոգւայ փշտիկները կը կազմեն, եւ բարեխառանութիւննին ալ կը նուազնայ. իսկ տակը կազմնաւծ փշտիկները վեր երելու ատեննին կը մեծնան, որովհետեւ ձնշումը կը քիչնայ: Ծորելին կատարեալ եփելն յառաջ՝ արդէն ամանին տակը շոգւայ փշտիկները կը կազմուին, որովք վեր երելու ատեննին պաղ մասունքներու հանդիպելով մէկն կը խտանան. ասկէ է որ ծորելին կատարեալ եփուելն յառաջ ձայններ կը հանէ:

Քրոյ մէջ լուծուած մարմիններն ալ ջրոյն եռալու կէտը կը բարձրացընեն. ինչպէս ազի լուծուած մը՝ 108.4° բարեխառանութեան

1 Հար. Ամերիկայի մէջ Զիմոնրասոյի 2 Գալլիացի բժիշկ մըն է՝ 1710ին բով ծովու երեսէն 2908 մ.դր բարձր մնաւած:


մէջ կ'ենայ : քացախի թթու կաղուզ յագած բաժուած մը՝ 169% մէջ կ'ենայ :

«Օսորելիներուն ցնդումը ամէն որ տեսած բաներնիս է , ամէն բարեխանութեան մէջ ալ ցնդմանը ջապազի կրնայ կազմուիլ . ջրոյն ցնդման մէկ հատիկ պայմանն ան է՝ որ օդը շոգւավ արգելն յագած չըլսոյ . ասկէ կ'իմացուի որ հանգարա սզի մը մէջ ցնդումը կամաց կը կառարուի . իսկ շարժուն ոգոյ մէջ կամ հով եղած ատեն՝ նոր նոր չյագած ոգոյ կարգեր գալով՝ ցնդումը շուտ յառաջ կ'երթայ : Շատ շատ երեւ ցիմներ բնիքիր կը մեկնանին . բնչովէս հովի ատեն մարման շուտավ չըրնարը եւ կամ մարմին մը չորցընել ուզած ատեն նոյնը շարժելնիս , եւ այլն :

276. « Հ ոգւցն ծածկեալ չերմութիւնը : — «Օսորելիները շոգիանալու ատեննին ջերմութիւն կը կապեն կամ կը ծածկեն , որն որ մէր զգայարանաց կամ ջերմաչափներուն վրայ չ'ապե՞ր , բնչովէս որ հալելու ատեն ալ տեսանը :

« Հ ոգիանալու ատեն ջերմութեան ծածկուիլը անկէ յայտնի է , որ ծորելին եռալու կամ եփաւելու ատեն իր բարեխանութիւնն անփոփոխ կը պահէ . զորորինակ ջուրը եփաւելու ատեն միշտ 100° ի մէջ կը մնայ , թէպէտ անդիէն կրակը սասակացուի . եւ ան աւելցուած ջերմութիւնը միայն 100° ջուրը 100° շոգւոյ գարձրնելու կը ծառայէ :

« Հ ոգիներուն ծածկած ջերմութեան շափր գտնելու համար՝ առնունք և (Պատա . 351) սրուակ մը եւ մ.ջը շուր լեցընելով զինուոյ ոգւոյ կանթեզի մը վրայ բանենք . ելած շողին / Խոտա . 351 .



զովակէն անցնելով զ պաղ ջապի լեցուն ամանին մէջ երթայ ու հանխանայ . Հիմաս սին մէջ ծածկուած ջերմութիւնը զին մէջ ջնորեն ազատ կ'ըլլայ ու զին մէջի շուրը երթալով կը տաքնայ . ուստի զրին ջերմութեան աւելնալէն շոգւցն ծածկած ջերմութեան մէծութիւնը կրնայ գանուաիլ .


« Վանենք թէ / խոզովակը ջրայ մէջ շխամուած՝ սին շուրը եփուելով մէջ ոգւորդաւ գին պաղ ջրոյն հետ հազորդուի . եւ շուրը ան աստիճանի տաքնայ որ նորու ալ սկսի եռալ ու շոգիանալ . բայց եփելու վայրեկնին մէջ մէկէն զ ամանը մէկդի առնուի : Հիմա ենթագրելով որ զին մէջի շուրը իսկզբան 11 խորանարդ մատ եղած ու 0° բարեխանու-

թիւն ունեցած ըլլայ, փորձը բրնձնալէն ետեւ կը տեսնենք որ չուրը 13 խոր, մաս՝ իսկ ջերմանմիւնը 100° կը լլայ, ուստի եւ 2 խոր, մաս աւելցած է: Առ 2 խոր, մաս չուրը ո պուակին մէջ շողիացած է, եւ զին մէջ խոսցած եւ իր սին մէջ ծածկած ջերմանմիւնը՝ զին մէջ ազատ եղած է, եւ 11 խոր, մաս չուրը 0°-ն 100° չանած է: Առեւն ան ջերմանմիւնն կցար՝ զգրն որ 2 խոր, մաս չուրը շողիանալով կը կըէ կամ ծածկէ: 11 խոր, մաս չուրը 0°-ն 100° չանելու բաւական է: Առ որովհետեւ 2ը այնպէս կը չամենախ 11ին հետ բնչով 1ը 5,5ին հետ, անոր համար՝ մեր փորձին չետեւումմիւնը ոյսպէս կընանք բացատրել, ան ջերմանմիւնը՝ որն որ որոշեալ չափով 100° բարեխառնումմիւնը շողուց զարձնելու համար հարկաւոր է, ոյցնչափ զին 5½, անդամ մէծ չափով ջոյ կցա մը 0°-ն 100°ի կը բարձրացընէ:

Հառաջադոյն բած ենք որ ջերմանմիւնը չափելու համար՝ ան ջերմանմիւնն կցար իրեւ միումիւն կ'առնուի, որն որ մէկ թար չուրը 1° բարեխառնումմիւնն կը բարձրացընէ: Առեւն 5½ թար ջոյ՝ 5½ միումիւն ջերմանմիւնն պէտք է՝ 1°ի հանելու համար, իսկ 100% համար՝ 550 պէտք է: Առեւն վերի փորձէն կը չետեւի որ 1 թար ջրաշողին 550 ջերմանմիւնն կը ծածկէ:

Ըստած եղանական փորձը շատ կազմանէ անճիշտ կ'կըեն, որովհետեւ ջերմանմիւնն մէկ մասը պազ ջրովն անմոն կ'առնու, շողույն մէկ մասը խոզպակին մէջ կը խառնայ, եւ ոյն Շից փորձերու համար որիշ եղանակներ կան:

Պատ. 352.




Կազմացնելու խոզպակին մէջ որիշ վեր ու զառած ու խոզպակի մը փորձինակ ջուր կը լցուի, ու վար ու զառած ու խոզպակի մը մէջ է, չըստ կազմի ջուրը կը ապացընէ, անոր համար լայն

շողին պազ ջրով պատճ խոզպակի մը կ'անցնի, որով շողին ծորելի վիճակի կը դառնայ, բայց կը անմոննը որ պազ ջուրը երթարով կը տափանայ, որովհետեւ շողույն ջերմանմիւնը պահան կ'ըլլայ զարուինակ առ ձեւալ (Պատ. 352) զանելու զարձիքին մէջ և շիշին մէջ կազմանած շողին շիտակ ու խոզպակին մէջն անցնելով՝ որն որ որիշ լայն ու ջրով լցուն խոզպակի մը մէջ է, չըստ կազմի ջուրը կը ապացընէ, անոր համար լայն

շոգին կը խտանայ՝ ջրով լեցուն ամսանին մէջն պառատակածէւ կամ ոյրածէւ կ'անցնի. ինչպէս ուստ. 353ին մէջ կը տեսնենք. որով շո-
գին շատ տեղէ անցնելով խողովակին բերնէն ալ շոգի չ'երեր:

Ուստ. 353.



Կրնանք ինչ եւ իցէ զոման դոր-
ձիքով՝ շոգւյն ծածկած ջերմութիւնը
որոշէլ. միայն թէ դիմուննք որ որոշ
տաենուան մը մէջ որչափ շոգի խտա-
ցած է, եւ պազ ջրին որչափ ջերմու-
թիւն է տուած: Աս եղանակաւ զա-
նազան ծորելիներու շոգւյն ծածկած
ջերմութիւնը որոշուած է: Մէկ լիոր
ջրառողւյն ծածկածը է 540, ալքոո-
լինը՝ 214, եթէրինը՝ 90, եւ այլն:

277. Ըստիացմամբ ծագած
ցրտութիւն: — Օսորելի մը բաց
օդի մէջ եփելու ատեն, ինչպէս
գիտենք, հաստատուն ու անփո-
փոխ բարեխառնութիւն մը կը

ցուցընէ, որովհետեւ կրակէն միշտ շոգւյն կլլածին չափ ջեր-
մութիւն կ'առնու. բայց թէ որ օդահանի ընդունաբանի մը տակ
եփուելու կամ եռալու ըլլայ՝ իր բարեխառնութիւնը երթարով
կը քիչնայ, նշյանպէս ըրջակայ մարմիններուն բարեխառնութիւնն
ալ կ'իջնայ, որովհետեւ շոգին իրեն հարկաւոր եղած ծածկեալ
ջերմութիւնը ծորելիէն ու ըրջակայ մարմիններէն կ'առնու:
Ենոր համար եթէ ձեռուըներնուս վայ գինւոյ ոդի կամ աւելի
լաւ՝ եթէր թափելու ըլլանք, անմիջապէս պաղութիւն կամ
ցրտութիւն մը կը զգանք. ինչու որ նշյն ծորելինը շոգի դառ-
նալով՝ իրենց հարկաւոր եղած ջերմութիւնը մէր ձեռուըներէն
կ'առնուն կը յափշտակէն:

Ըստիացման ցրտութիւն պատճառելէն կրնանք հետեւ-
ցընել ալ՝ որ ջուրը կրնայ սառիլ՝ թէ որ շուտ շուտ շոգի դուրս
տայ, ինչպէս օդահանի մէջ կու տայ:


Ծառ անգամ տաք օդ մը եղած ատեն՝ հազի մէջ զովութիւն
զգալինին մնրթերնուս վրայէն գալորչ ելլելէն ու շուտ շուտ ցնդելէն կը
պատճառի, որովհետեւ ցնդելու ատեն մնզմէ տափութիւն կ'առնու:
Եւ շատ անգամ ալ հանգարած ջրառողւով յագած օդոյ մէջ՝ նեղու-
թիւն մը զգալինին՝ գոլրշիք դուրս տալ չկրնալնէս է:

Ջուրը առ կերպով կրնանք սառեցընել. օդահանի մը ընդունա-
բանին մէջ լայն ապակին ամսան մը գնենք՝ որն որ կենդրոնացեալ եթե-
րով իցուած ըլլայ. ասոր վայ ալ քանի մը մատ վեր մետաղէ
բարակ ամսան մը դուրս ած ըլլայ (Պատ. 354) որուն մէջ քանի մը կրամ
ջուր ըլլայ: Օդահանի շատ մը շարժելէն ետեւ: քիչ մը կենալէն վերջը
մետաղէ ամսանին մէջ ասղածեւ սառողցներ կը տեսնուին. եւ ետեւէն
բոլոր ջուրը սառողց կը դառնայ: Աս զարմանալի փորձը անոր վայ է

կոյացեալ՝ որ եթերը՝ օդաշնին ձեռքը ջուրէն ելած չողին անմիջապէս կը կըէ, որով չողիացումը շուտ շուտ յառաջ կ'երթայ եւ ջրոյն ջերմա-թենէն այնչափ կը գողնայ մինչեւ կը սառեցնէ:

Պատ. 354.

Ա.մէն ջոյ չողին կլող նիւթերը կրնան նոյն սառիը պատճառել:



ՑԵՐ-ԷՐ (Cryophore) ըստած շիշն մէջն ալ ջուրը նիք իր գորոշիքավը կը սառի. ասիկա երկու գնդանեւ ապակիներէ բաղկացած է՝ որով իրարու հետ խողովակով մը միացած են (Պատ. 355). յառաջազդյն երկուքին մէջն ալ քիչ մը ջուր կը դրուի, ու եփելով՝ ջրաշոգին բոլոր օդը դուրս կը գանձէ եւ ետեւէն ժ ծակը հալեցրնելով կը գոյուի: Հիմա

Պատ. 355.

թէ որ ըոլոր ջուրը մէկ կողմը բէրելով՝ մէկալ կողմը ցրտախառնութիւնի մը մէջ խոթելու ըլլանք, (ինչպէս աղած սառոցի)



կտորուանքներու.) նոյն գնդակին մէջի չողին խտանալով՝ անդիի կողմի ջրէն այնչափ նորէն ու շուտ գորշչի կ'երէ՝ որ ջուրը կը սառի:

Ըստիացրնելով կրնայ այնչափ ցրտութիւն յառաջ բէրուի, որ մինչեւ սնդիկը կը սառի. առ ընելու համար՝ ջերմաշափի մը գնդակը սպունգով մը կը պատեն, ու նոյնը ծծումը ածխածինով եւ կամ ըստազդյն՝ ծծմբական թթուին հեղուկավը կը թթվէն. հեղուկին չողիացաւմը ան աստիճանի արագութեամբ յառաջ կ'երթայ ու այնչափ ջերմութիւն կը կըէ: որ ջերմութափը եթերալով — 10° .— 20° .— 30° կ'իջնայ, ու քիչ մը վերջը մադիկը գնդակին մէջ կը սառի:

Որչափ որ հեղուկ մը աւելի շուտ կը չողիանայ, ու սամի եւ որչափ որ ևսացման կէտերնին ցած է նէ, այնչափ ալ խիստ պաղութիւն կը ծնանին. անոր համար եթերի չողին աւելի շատ ցրտութիւն կը պատճառէ՝ քան թէ ջոյ չողին. խիկ ծծմբական թթուուն՝ եթերէն ալ աւելի:

Գ Լ Ա Խ Պ .

ՄԱՐՄԱՐԻ ՏԵՍԱԿԱՐԱՐ ՀԵՐՄՈՒԹԻՒՆ

278. Կցա ջերմութեան ու Տեսակարար ջերմութիւն: — Երբեւ յայտնի սկիզբ մը կ'ընդունիկ՝ որ մի եւ նոյն արդինքը յառաջ բերելու համար՝ մի եւ նոյն ալ ջերմութեան կցյու կամ բազմութիւն կը պահանջուի, զորօրինակ՝ 10° բարեխառնութեամբ երկաթը՝ եղանակաւ մը 11° ի պիտի ելլէ նէ, միշտ մի եւ նոյն ջերմութեան կցյուը կը պահանջէ, նոյնը՝ կ'ուզէ արեւէն, կ'ուզէ խարցյկէն, կ'ուզէ շինէն, կ'ուզէ ցրտացընելէն պատճառի. նոյնպէս միշտ մի եւ նոյն որոշ ջերմութեան կցյուը կը պահանջուի՝ 0° բարեխառնութեամբ 1 լիտր սառոցը հալեցընելու, եւ նոյնպէս 100° բարեխառնութեամբ 1 լիտր

չուրը շոգիացընելու համար միշտ նոյնչափ ջերմութիւն հարկաւոր է : Նոյնպէս յայտնի է որ նիւթին կը դն մեծութեան համառ ջերմութեան կցած ալ պիտի մեծնայ , որպէս զի մի եւ նոյն արդիւնքը յառաջ դայ :


Դայց զանազան տեսակ նիւթեր՝ մի եւ նոյն ջերմութեան աստիճանը ունենալու համար՝ իրարմէ աւելի կամ պակաս ջերմութեան կցած կը պահանջնեն . անոր համար զանազան մարմին՝ զանազան ալ ջերմութեան ընդունութեան (Capacité) կ'ունենայ : Մի եւ նոյն բարեխառնութիւնն ունեցող մարմնոց զատ զատ ջերմութեան կցածերը՝ իրենց Տեղական ջերմութեան կը կոչուի . ուստի երկու մարմին մի եւ նոյն տեսակարար ջերմութիւնը կ'ունենան , թէ որ հաւասար կը ուլ՝ մէկ աստիճան բարեխառնութեան բարձրանալու համար՝ մի եւ նոյն ջերմութեան կցածը կը պահանջնեն . իսկ մէկուն տեսակարար կը ուլ մէկալէն 2, 3, 4 անդամ մէծ է կ'ըսուի , թէ որ մի եւ նոյն բարեխառնութեան աստիճանին հասնելու համար՝ մէկը մէկալէն 2, 3, 4 անդամ մէծ ջերմութեան կցած կը պահանջէ :

Մարմնոց մէջ ումանց ջերմութեան ընդունակութիւնը է , ինչպէս բարդինը , որն որ 100° ն 101° բարեխառնութեան հասնելու համար աւելի մէծ ջերմութեան կցած կ'ուղէ , քան թէ 0° ն 1° ի բարձրանալու համար : Խսկ անոր հակառակ ջրինը հասնելու է , եւ անոր համար ալ ջրին ջերմութեան ընդունակութիւնը կամ տեսակարար ջերմութիւնը իրեւ միութիւն կ'առնուի :

279. Տեսակարար ջերմութիւնը չափել : — Օ զանազան մարմնոց տեսակարար ջերմութիւնը չափելու կամ որոշելու հաղատ . 356.

մարմար երեք եղանակ կայ . այսինքն Սառսցը հալեցընելու , խառնման , ու Ցրտացընելու եղանակները :

Եռջի եղանակաւ որոշելու համար՝ Լառաղիելին ու Լարլասին գործածած Գուշաց (Calorimètre) կը գործածուի : Պատ . 356ին մէջ ասոր միշտակուր պատկերը կը տեսնենք , որն որ երեք հատ մէջէ մէջ երկամթիթմեջէ ամաններէ կազմուած է . առջի ու երկրորդ ամանին մէջտեղը՝ սառսցի կոռուանիքով լցուած է , որն որ



Հալած ատենը յ ծորակէն դուրս կը վաղէ . երկրորդին ու երրորդին մէջոն զը՝ նշանագէս սառոցի կտորուանքով լեցուած է , որոնց կազմած ջուրը մէկալ օ ծորակէն դուրս կը վաղէ : Հիմա ըսենք թէ մէջոն զի զ պատի ամանին մէջ՝ 100° բարեխառնութեամբ 2 քիլոկրամ ծանր երկաթէ գնդակ մը գնենք , որուն կողենք տեսակարար ջերմութիւնը գանել . վրան զոցելէն ու չորս զին սառոցները գնելէն ետեւ՝ թող տանք որ գնդակը մինչուկ 0° բարեխառնութեան իջնայ . եւ մինչեւ որ նոյն բարեխառնութեան իջնալու ըլլայ նէ , կը տեսնենք որ գրեթէ 293 միլլիկրամ սառոց կը հալի . ասիկա եթէ ջրոյ հետ համեմատելու ըլլանք՝ կը գտնենք որ 2 քիլոկրամ 100° բարեխառնութեամբ ջուրը՝ 2,53 քիլոկրամ սառոց կը հալեցընէ : Ասկէ յայտնի է որ ջրոյ ու երկաթի հաւասար զանգուածները 100° էն 0° իջնալու համար՝ երկուքէն ալ հաւասար ջերմութիւն դուրս չ'ելեք , հապա երկաթը զրեթէ 0,11 անգամ՝ ջրէն աւելի քիչ ջերմութիւն դուրս կու տայ : Ուրեմն երկաթի ու ջրոյ հաւասար զանգուածները՝ 0° էն 100° հանելու համար՝ պէտք ենք երկաթին 0,11 անգամ աւելի քիչ ջերմութիւն տալ՝ քան թէ ջրոյն . ուստի երկաթին տեսակարար ջերմութիւնը 0,11է՝ թէ որ ջրոյ տեսակարար ջերմութիւնը իբրեւ միութիւն առնելու ըլլանք :

Վարմոց տեսակարար ջերմութիւնը՝ երկրորդ եղանակու՝ այսինքն՝ խառնման եղանակու աւելի ճիշգ կը գտնուի : Ես եղանակը զլիսաւորաբար անոր վրայ է կայացեալ՝ որ փորձելի մօրմինէն մաս մը կը ուելով՝ որոշեալ աստիճանի բարեխառնութեամբ մը կը տաքցուի եւ ետեւէն ջրով լեցուն ամանի մը մէջ կը խոժուի , որուն բարեխառնութիւնը փորձելի մարմացն պաղելովը կ'աւելնայ . հիմա թէ որ ջրոյն քանակութիւնն ու մարմացն պաղելովը ընդունած ջերմութիւնը գիտնալու ըլլանք՝ կրնանք անկէ նոյն մօրմինցն տեսակարար ջերմութիւնը գտնել :

Դնենք թէ՝ օրինակի համար՝ 200 կրամ ծանր ու 100° բարեխառնութեամբ ըլլագինէ գնդակ մը՝ 105 կրամ ծանր ու 15° բարեխառնութեամբ ջրոյ մէջ խոժուի , ու իբրեւ պաղելովը՝ ջուրը 20° ի ելէ , ուստի 5° աւելի տաքնայ . ասկէ յայտնի է թէ 200 կրամ ըլլագինը պէտք է որ 80° բարեխառնութիւն կորսընցընէ՝ օրպէսզի 105 կրամ ջուրը 5° աւելի տաքցընէ : Ասկէ կը հետեւի որ աս նոյն ըլլագինին տուած ջերմութեան կցյալ՝ կրնաց 525 կրամ ջուրը 1° բարձրացընել : Եթէ ըլլագինը 1 կրամ ծանր ըլլայ՝ 80° կորսընցընելու ատեն տուած ջերմութիւնն ալ միայն $\frac{525}{200}$ ուստի միայն 2,625 կրամ ջուրը 1° , կամ 1 կրամ

ջուրը $2,625^{\circ}$ կրնայ բարձրացընել։ Ասկէ յառաջ կու դայ՝ որ 1 կրամ ըլադինը 80° բարեխառնութեան բարձրացընող ջերմութեան կշտուր՝ 1 կրամ չուրը միայն $2,625^{\circ}$ կրնայ բարձրացընել։ ուրեմն ըլադինը միայն $\frac{2,625}{80}$ ի կարօտութիւն ունի եւ

կամ $0,0328$ անգամ⁵ ջրէն քիչ ջերմութեան կը կարօտի՝ մի եւ նցյն բարեխառնութիւնը ստանալու համար, ուստի եւ իր տեսակարար ջերմութիւնն է՝ $0,0328$ ։

[Ժէ որ կով ջրոցն կշիռը ու ի ովլ բարեխառնութիւնը նշանակելու ըլլանք, եւ դարձեալ կ'ովլ ու ի'ովլ պաղելի մարմնոցն կշիռն ու բարեխառնութիւնը նշանակելու ըլլանք՝ ու տեսակարար ջերմութիւնն ալ տովլ՝ ան ատեն ընդհանրապէս տեսակարար կշոց աս ձեւը կ'ունենանք՝ տ $= \frac{կ \times Բ}{կ' \times Բ'}$ ։

Երրորդ եղանակին դալով՝ նցյնը հետեւեալ սկզբան վրայ հաստատուած է։ Տաքցած մարմնն մը այնպիսի միջոցի մը մէջ զնելու ըլլանք՝ ուր որ միայն ջերմութեան ճառագայթելովը՝ կրնայ պաղել, հաւասար գոլով այլոց՝ այնչափ կամաց կը պաղի՝ որչափ որ իր տեսակարար ջերմութիւնը մէծագոյն է։

280. Տեսակարար ջերմութիւնը որոշելին յառաջ եկած նոր գիւտ մը : — Մարմնոց տեսակարար ջերմութիւնը որոշելը՝ Տիւլոն ու Բդի գաղղիացի նոր բնագէւներուն ձեռօք քիմիացի համար մէծ կարեւորութիւն մըն է ունեցած։ որովհետեւ նցյն գիտնականները գտան թէ ան արտադրեալը՝ որն որ տարրի մը տեսակարար ջերմութիւնը՝ իր անհատի կշոցն՝ ² հետ բազմապատկելով կ'երլէ, ամէն նիւթոց համար ալ միշտ մի եւ նցյն է։ զորորինակ՝ երկաթին տեսակարար ջերմութիւնն է՝ $0,1100$, իսկ անհատի կշիռն է $339,2$. աս երկուքին արտադրեալն է $37,31$, հիմա պղնձին գալով՝ ասոր տեսակարար ջերմութիւնն է՝ $0,0949$, իսկ անհատի կշիռը $395,7$. ասոնց արտադրեալը $37,55$. արդ աս թիւը գրեթէ երկաթինին հետ նցյն է։ Այսպէս նաեւ ուրիշ մետաղներուն վրայ ալ մասձելու է. ուստի կրնայ աս օրէնքը հաստատուիլ՝ որ մետաղական տարրներուն տեսակարար ջերմութիւնները՝ իրենց անհատներուն կշիռներուն հետ խոտարնակ կը համեմատին։

Աս ըսածներնէս յայտնի է՝ որ մարմնոց անհատի կշիռը գտնելու համար ուրիշ մէկ միջոց մ'ալ ձեռութենիս ունինք, եւ կընանք ուրիշ եղանակաւ գտնուածները ասով առուգել։ Տիւլոնին ու Բդիին ժամանակը հիմնալուան պէս մարմնոց անհատի կշիռները որոշուած չէր. իսկ իրենք իրենց օրինաց համաձայն եղաղները կընտրէին։ Քայլց ետեւ էն

գտնուած անհատի կշիռները առ գիտնականներուն որէնքը չէ թէ միայն առելի չքացայլացնեցին, հապա հակառակ թիւեր ալ ցուցրցին. բայց Ուէնեղին տեսակարար ջերմութեան նորագոյն փորձերը նոյն որէնքին ուղղութիւնը անտարակուածվելի ըրբն :

Գ Լ Ո Ւ Խ Պ.

ՃԵՐԱՊՏԹԵՐՆ ՃԱՌԵԴՎԵԹԵՐՆ ԿԱՄ ՃԵՐԱՊՏԹԵՐՆ ՃԱՌԵԴՎԵԹԵՐՆ


281. Ճառագայթող ջերմութեան գոյութիւնը : — Ո՞ի եւ նոյն մարմնոյն զանազան բարեխառնութիւն առնելէն յայտնի է՝ որ ջերմութիւնը մարմնոց մէջ կը շարժի. աս մարմնոց բարեխառնութիւնը որոշող ջերմութիւնը նոյն մարմնոց հետկապուած է եւ առանց մէջ կը շարժի կը յառաջանայ. բայց փորձը կը սորմեցընէ թէ ջերմութիւնը կրնայ առանց մարմնոց ալ կենալ, եւ կրնայ լուսոյ պէս դատարկ տեղոյ մը եւ օդոյ մէջ յառաջանալ, եւ աս յառաջացումը լուսոյ ճառագայթին յառաջացմանը համեմատ ըլլալով՝ նոյն տեսակ ջերմութիւնն ալ չ—^{հայոց առաջական գործութեան} (Chaleur rayonnante) կը կոչուի :

Աս ճառագայթող ջերմութիւնը զանազան մարմններու մէջ ան եղանակաւ կը մանէ կը թափանցէ՝ ինչպէս որ լցութափանցիկ մարմիններէն կ'անցնի. զրորինակ արեւուն ջերմ ճառագայթմները մթնոլորտն անցնելով՝ մեր երկրին վրայ կ'ինան ու մեր երկրին երեսը կը տաքցընեն, ուր որ օդոյն բարձրագոյն կողմերը պաղ կը մնան. ուստի ջերմութեան ճառագայթմները ըստ մէծի մասին մթնոլորտէն կ'անցնին՝ առանց անկէ կլլուելու։ Դարձեալ փուան մը հրցոյն մերձենալու որ ըլլանք՝ ան աստիճանի տաքութիւն կը զգանք՝ որ աստիճանի տաքութիւն որ մեր ու փուան մէջի օգը չունի. ինչու որ առ ջնեւնիս ուրիշ մարմին մը բունածնուու պէս՝ տաքութիւնը կ'անհետնայ, որն որ անկարելի էր՝ թէ որ զմեղ պատող օգը բարձր բարեխառնութիւն մ'ունենար ։ Նոյնպէս՝ ինչ եւ իցէ տաքցած մարմին մը չորս դին լուսոյ պէս ջերմ ճառագայթմներ կ'արձեկէ, եւ ինչպէս որ լցուը իր ճառագայթմներն ունի, անանէ ալ ջերմութիւնը իր ճառագայթմներն ունի։

Ջ երմութեան ճառագայթմները մարմնոց մը վրայ իյնալով չեն թափանցեր նէ՝ կէս մը նոյն մարմինէն կը կլլուին, կէս մ'ալ կը ցողանան. աս ցողացման փորձը շատ զիւրաւ կը տեսնուի՝ թէ որ երկու մեծ բոլորշական կամ կոնագծական գոգաւոր մետաղէ փայլուն հայլիներ (Պատ. 357) ունենալու ըլլանք։

Առնունք առ տեսակ ու ու թ հայցիները ու իրարձէ հինգ վեց
մղր հեռու պյազէս հաստատենք՝ որ առանցքնին մի եւ նոյն

Պատ. 357.



գծի վրաց կյանք։ Հիմա թէ որ մէկուն ս հետցին վրաց դիւրավառ
նիւթ մը զնելու ու մէկային և հնացին վրաց հրաշէկ երկաթեայ
զնդակ մը կամ վիրացով վառ պահուած ածուխ մը զնելու ըւ-
լանդ՝ մէկէն առջի հնացին մէջ զանուող դիւրավառ նիւթը կը
բռնկի, կը փասի. եւ եթէ դիւրավառ նիւթը հնացէն հեռա-
ցընելու եւ նաև մէկալ հրաշէկ նիւթըն մերձեցրնելու ալ ըւ-
լանդ՝ նցյն բռնկիլու չենք առնեներ. ուրեմն յայտնի է որ հրաշէկ
մարմինն ջերմութեան ճառագայթները ելլերով՝ թ հայցին վրաց
կ'կյանն ու անկէ ցոլանալով՝ մէկալ ս հայցին վրաց կ'կյանն,
որն որ նոյն ճառագայթները իմքն ալ ցոլացընելով՝ կէտի մը
վրաց պահնքն իր հնացին վրաց կը ժողվէ։


Այնէ հրաշէկ զնդակին տեղ՝ 300° ջերմութեամբ զնդակ
մը զնելու ըլլանդ ու մէկալ հայցին առջին ալ ջերմուչափ մը
հաստատելու ըլլանդ՝ նոյնապէս կը առնենենք որ ջերմուչափը մէ-
կէն կը բարձրանաց։

Խակ թէ որ առելի քիչ աստիճան ջերմութիւն առնեցող
մարմին առնելու ըլլանդ, ինչու 300° ջերմ զնդակին տեղ՝
եռացող ջրով լեցուն աման մը, կամ $90^{\circ}, 80^{\circ}, 70^{\circ}$, եւ պյն
ջերմ ջրով լեցուն աման մը առնելու ըլլանդ, կրնաց ըլլալ որ
ջերմուչափին վրաց փափոխութիւն մը չափենենդ, բայց առկէ
չիշետե։ Իր որ ջրոց ամանին կողմերը ջերմութեան ճառագայթներ
չեն արձրկեր. որովհետեւ սովորական ջերմուչափները
անոր ճառագայթած ջերմութեաներ անզգայ են. այնպէս որ եթէ
առելի զգայուն ջերմուչափներ ունենալու ըլլանդ նէ, ճառագայ-
թած ջերմութեան արդիւնքը անմիջապէս կը առնենենդ։ Աս առ-
անկ զգայուն ջերմուչափներն են՝ Օդ-ջերմուչը, Ջրմիջրափ՝ ու

էլեմենտի ՝ արբաշտուացները (Thermomètre différentiel) և Մէլ-
լուսիին թերմուուպուուը (Thermo-multiplicateur):

Մէլլուսիին ջերմքազմագատկիչը ջերմելեկարական սիւ-
նակէ ՝ մը (Պատ. 359), որուն ու ու ու բեւեռները դուրս
եղած է ու խիստ զգացուն բազմազատկիչէ՝ կամ կարգանաչափէ:
(Պատ. 360) մը կը բաղկանայ: Այս նակին երկու կազմը մրով
աղէկ մը սեւցած ու իր թ պատեանուը (Պատ. 358) մէկուեղ
ու պատուանդանին վրայ հաստատած է, ու ու յ մասունքը
սիւնակը օգց հոսանքէ ու կազմակի ճառագայթելէն պահպա-
նելու համար է, եւ որովհետեւ լը կոնաձեւ: Է՛ անոր ալ կրնայ
ծառացել՝ որ հարկաւոր եղած առեն՝ նցն կազմանէ եկած ջեր-
մութեան ճառագայթները առելի կը կենդրանացընէ: Ջերմ-
ելեկարական սիւնակին երկու բեւեռները բազմազատկիչի հետ
ց ու հ ոլորաթելերով հաղորդուած է: Հիմն ջերմելեկարական

Պատ. 358.



1 Ակոգախացի բնագէտամբն է 1832ին
մասմած:

2 Ցես Հաստած Բ. Ելեկարականու-

թեան մրոյ՝ ՊԼ. Դ.:



3 Ցես Հաստած Բ. Ելեկարականու-

թեան մրոյ՝ ՊԼ. Բ.:

սիւնակին մէկ կամ մէկալ կողմը ինչ եւ իցէ տաք մարմին մը բռնուածին պէս՝ զորօրինակ և կանթեղը զրուածին պէս ճառագայթող ջերմութիւնը սեւնակին վրայ ազդելով ելեկորա-


դատ . 360 .

Պատ . 359 .



կանութիւն կը ծնանի , որն որ բաղմապատկիչին վրայ զօրանալով՝ կարմանաշափին կախուած ասեղը կը խոտորեցընէ : Ուստի եւ այսպէս ամենէն նուազ աստիճանի ջերմութեան ճառագայթելն ալ կ'իմացուի : Պատկերին մէջ տեսնուած պատուանդանները՝ ինչ առջեւի գոգաւոր հայլիէն եկող ճառագայթները կերպաւորելու եւ զանազան փորձեր ընելու համար են :

(Ծագմաշափի մը՝ վերի ըսուած վախճանին համար՝ Պատ . 361 . ին ձեւը կրնանք տալ , որուն մէջ ծորելին տէն մինաւատ . 361 . չուկ յ հաւասարակիւն կը կենայ , իսկ վարի գնդակը տարգածին պէս՝ ծորելին կը սկսի վեր ելլել :




Ուշմֆլրտեան նրբացնրմաշափը (Պատ . 362) ոյ ու զ ապակիէ գնդակներէ կազմուած է , որոնք հորիզոնական 5 կամ 6 տէսիմէդը յ ապակիէ խողափակով մը իրարու չետ կապուած են . առ խողափակին մէջ ալքոոլէ կամ ծծմբոյ թթուէ սիւնակ կամ ցուցակ մը կայ , որուն վրայ՝ գնդակներուն օդը երկու կողմանէ կը կոփէ , եւ երկու կողման ճընշումն հաւասար եղած ատեն մէջտեղը հաւասարակը կը կենայ . իսկ մէկ կողման օդոյն ջերմութիւնն աւելցածին պէս՝ ցուցակը անմիջապէս մէկալ կողմը կ'երթայ :


Լէսիին նրբացնրմաշափին (Պատ . 363) ալ վերինին նման կազմած մ'ունի , որն որ միայն տեսնելով ալ կ'իմացուի :

282 . Ուարմնոց ջերմութիւնը ճառագայթեցընելու կարողութիւնը : — Ուարմնոց ջերմութիւնը ճառագայթեցընելու կարողութիւնը՝ անհաւասար է , եւ զլաւորաբար երեսին որպիսութենէն կախում ունի . ընդհանրապէս՝ քիչ խիտ մար-

Պատ. 362.




Պատ. 363.



մոց երեսները՝ հաւասար գործ պյուղ՝ աւելի կը ճառագայթեցընեն քան թէ խիս մարմար երեսներուն ճառագայթեցըներու կարողութեան անհաւասարութիւնը հետեւեալ կերպով ցուցուց և դոգաւոր հայլիի մը հնոցին վրաց (Պատ. 364)՝ իր նրբաջերմաշափին մէկ գնդակը դրաւ,

Պատ. 364.



իսկ մէկաւ և դոգաւոր հայլիի մը հնոցին վրան ալ տաք ջրով լեցուն՝ արօյրէ թիթեղէ շինուած խորանարդ մը դրաւ, աս խորանարդին մէկ երեսը մրով սեւցուցած, իսկ ուրիշ երես մ'ալ յղկած փայլեցուցած էր, արդ փայլուն երեսը հայլիին դարձած ատեն՝ նրբաջերմաշափիը աւելի քիչ ազդեցութիւն կը կրէր՝ քան թէ մրուած երեսը հայլիին դարձած ատեն:

Իսկ աւելի եւս ճիշդ եղանակաւ մարմար ճառագայթեցըներու կարողութեան տարրերութիւնը որոշելու համար՝ Մէլլոնիին եղանակը նախադասելի է: Ասոր մէջ՝ զանազան տեսակ երեսներէ ճառագայթող չերմութիւնները՝ ասեղին վրայ զանազան ալ խոտորում կը պատճառ են: Ես եղանակաւ զանազան երեսներու ճառագայթեցըներու կարողութիւնը՝ թիւով ալ որոշուած է, ինչպէս ծխոյ մուրին կարողութիւնը 100 գնելով՝

սպիտակագեղինը (լուսութեղին) 100, սևագեղինը կամ սինեացւոց թանաքինը 85, խակ մետաղական երեսն 12 է :

283. Ց երմութեան ճառագայթներուն կը ուիլը : — Վ մէն մարմին կարողութիւն ունի ուրիշ մարմինէ մ'եկած ջերմութեան ճառագայթները քիչ շատ կլլելու . ասիկա վերը ըստած փորձերէն ալ կ'իմացուի, ինչու որ գոգաւոր հայի մը հնոցին վրայ գանուող մարմնոյն տաքնալը ուրիշ բանէ չէ, բայց եթէ՝ ցոլանալով իր վրայ կենդրոնացած ջերմութիւնը կլլելէն. եւ թէ ամէն մարմին ալ նցյն կարողութիւնն ունի՝ անկէ յայտնի է՝ որ արեւին ճառագայթներուն առջին դրուած ամէն մարմին՝ օդին բարեխառնութենէն աւելի մեծ բարեխառնութիւն կ'ունենայ :

Դայց աս կլլելու կարողութիւնը ամէն մարմնոց վրայ ալ հաւասար չէ. ինչպէս որ ջերմութիւնն արձակելու կամ ճառագայթելու կարողութիւնը հաւասար չէ. որովհետեւ զիւրան ճառագայթող մարմին մը՝ զիւրաւ ալ կլլելու կամ ծծելու կարողութիւն կ'ունենայ: Ասոր փորձը զիւրին է. առնունք ջերմաչափ մը՝ որուն գնդակը սեւցած ըլլայ, առնունք ուրիշ մէկ ջերմաչափ մ'ալ որուն գնդակը սեւցած ըլլայ. հիմա ասոնք արեւուն ճառագայթներուն առջին բունելով՝ կը տեսնենք որ սեւցած գնդակով ջերմաչափը աւելի վեր կը բարձրանայ, ինչու որ սեւցած գնդակը աւելի ջերմութիւն կը կլլէ ու կը ծծէ :


Աւստի մարմին մը տաքցընողը իր ծծած կամ կլլած ջերմութեան ճառագայթներէն ըլլարով՝ թէ որ մարմին մը շատ տաքցընել կ'ու զուի նէ՝ վրան այնպիսի երես մը կ'անցուի կամ նիւթ մը կը քսուի, որն որ խիստ կլլելու կարողութիւն ունի. ինչպէս սեւ զցյն տալով կամ մուր քսելով, եւ այլն: Ասոր հակառակ եթէ կ'ուզուի որ մարմին մը քիչ ջերմութիւն կլլէ՝ մետաղական երես մը տալու է:

284. Ց երմութեան ճառագայթներուն ցոլացումն ու ցրումը : — Ո՞նդ հանրապէս՝ մարմինները իրենց վրայ ինկող ջերմութեան ճառագայթներէն ոմանք՝ ըստ ամենայնի լուսոյ ճառագայթներու պէս՝ կանոնաւոր կամ անկանոն եղանակաւ իւ շուշընէն. եւ որովհետեւ չկլլած ճառագայթները կը ցոլացընեն, անոր համար ցոլացըներու կարողութիւննին այնչափ աւելի շատ է, որչափ որ կլլելու կարողութիւննին քիչ է: Աս պատճառաւ մրուտ մարմին մը ամեննեւին չկլլուացըներ, որովհետեւ բոլոր ճառագայթները կը կլլէ, խակ անոր հակառակ մետաղական երեսները շատ քիչ կլլելնուն՝ խիստ շատ կը ցոլացընեն:

Ց երմութեան ճառագայթները՝ ըստ ամենայնի ան օրէնքներով կը ցոլանան՝ որով որ լուսոյ ճառագայթները կը ցոլանան, ինչպէս որ յառաջագոյն ըստած փորձերէն ալ յայտնի է :

թէ որ պատ . 365. ին մէջ ոյ վերանկեալ ճառագայթ մը ըլլալու ըլլայ՝ նոյնը ոյ ուղղաձիգին հետ մի եւ նոյն անկիւնը շիդատ . 365.

նելով սա՛ երեսէն ոյ ուղղաձիգին կը ցողանայ եւ միշտ վերանկման ու ցուցացման ճառագայթները՝ ցողացընող երեսին վրայի ուղղաձիգ երեսին հետ նոյն երեսը կ'ունենան : Աս օրէնքներուն ճշմարտութիւնը կընայ Մէլլոնիին ջերմիւթմապատկչին ձեռագրը ցուցուիլ :



ջ երմութեան ճառագայթներուն մէկ մասը նոյն օրէնքներով կարգաւորեալ եղանակաւ ցողանալու ատեն՝ մաս մ'ալ անկարգ եղանակաւ կը ցողանայ որն որ Յը կը կոչուի . ասոր փորձը՝ լուսոյ վրայ ըստներնուս պէս՝ արեւուն ճառագայթները ծակէ մը մութիւնցի մէջ մարմնոյ մը վրայ ձգելով՝ կրնանք ընել . որովհետեւ ցողացընող երեսէն գուրս եղած տեղ մը՝ Մէլլոնիին ջերմելեկուրական սիւնակը ուղղելու ըլլանք՝ անմիջապէս կալվանաշափին ասեղը կը խոտորի եւ խուցին ծակը գոցուածին պէս՝ խոտորում ալ կը գաղրի :


285. ջ երմութեան ճառագայթներուն թափանցիլը : —

ջ երմութեան ճառագայթները՝ լուսոյ ճառագայթներուն պէս՝ կրնան մարմիններէն թափանցել անցնիլ . բնչպէս թէ որ արեւուն ջերմութեան ճառագայթները՝ ոսպի մէջէն անցնելով՝ անոր հողին վրայ գանուող դիւրափառ մարմնոյ մը վրայ ժողվելու ըլլանք՝ մարմինը կը սկսի բռնկիլ : Մէլլոնին իր ջերմիւթմապատկիւզը աս տեսակ թափանցող ճառագայթներուն վրայ շատ երեւելի փորձեր ըրած է : Ան մարմինները՝ որոնք լցոս չանցընող մարմնոց պէս՝ ջերմութիւն թափանցել չեն տար նէ . Անցրէնի կամ Անցրէն (Athermane) կոչած է . խոկ անցընողները՝ Անցրէնի կամ Տիաթրէն (Diathermane) . բնչպէս՝ ողը տիաթրէրման է :

Մարմնոց ջերմութիւնը անցընելու կարողութիւնը փորձելու համար՝ (պատ . 366) Մէլլոնիին գործիքին մէջ ասեղը խոտորած ատեն՝ ին վրայ փորձելի նիւթը բռնելու է . ասով կը ատենենք որ ասեղը՝ նոյն մարմնոյն համեմատ առջի խոտորումն՝ քիչ կամ շատ ետ կը գառնայ . եւ ասեղին ցուցըցած աստիճանէն՝ ինչ եւ իցէ մարմնոց ջերմութիւնն անցնելու կարողու-

թիւնը կ'իմացուի . եւ աս կարգավաթիւնը մարմացյն թափանցելիութեան կախումը չտնի , այնպէս որ շատ անդամ քիչ թափանցիկ մարմաններ՝ շատ թափանցիկներէն առելի աղեկ ջերմութեան ճառագայթները կ'անցընեն :

Պատ . 366 .



Ց էբմութեան ճառագայթներուն վրայ՝ աղբիւրին համեմատ տարբերութիւն կը տեսնուի . նոյնպէս ջերմութեան ճառագայթներուն մի եւ նոյն աղբեր մէջն ալ՝ լուսոյ ճառագայթներուն զանազանութիւն մը կը տեսնուի :


Ց էբմութեան ճառագայթներուն վրան բեկման երեցիմն ալ կը տեսնելոք . ինչպէս Մէլտնեան գործիքին վրայ ճառագայթը աղբաճակի սղոցածէ մ'անցընելով կը խոսորի . որովհետեւ եթէ ջերմելեկարական սիւնակը յասաջադայն կ'աղդուեր նէ՝ հիմա ճառագայթը խոսորելով՝ աղդեցութիւն մը շեկըեր եւ կարգանաշափին ասեղն ալ անշարժ կը մնայ :

Այսպէս ցուցուած է՝ որ ջերմութեան ճառագայթներն ալ՝ բեւեռականութեան երեւցիմներ յասաջ կը բերեն :

286. Յերմութեան հազորդուիլը : — Յերմութիւնը չէ թէ միայն ճառաց պյութելով՝ հասկա անմիջնորդական շօշափմանը ալ կրնաց մէկէ մը մէկալին անցնիլ ու տարածուիլ . բայց աս տարածուիլը ամէն մարմնոց վրայ ալ նշյալէս շիկատարուիր , ոմանց վրայ գիւրաւ , ոմանց ալ գժուարաւ կը տարածի : Զորորինակ՝ լուցափայտի մը մէկ կողմը վառած բռնկած ատենը՝ մէկալ ճոմը առանց ջերմութիւնը մը զգալու կը բռնենք . իսկ անոր հակառակ՝ մէկ ճոմը կրակ գարձած մէտաղէ թեփի մը մէկալ ճոմը՝ առանց մասութիւնս այրելու չենք կրնար բռնել . ուրեմն ըսել է որ ջերմութիւնը փայտէն գիւրաւ չիհաղորդուիր , իսկ մետաղէն գիւրաւ կը հազորդուի : ուստի անոր համար ջերմութիւննեան նկատմամբ փայտը՝ չէ հաղորդու՝ իսկ մետաղը՝ ոչի հաղորդու՝ կը կոչուի :

Օանազան մարմնոց ջերմութիւնը հազորդելու կարողութիւնը կամ Հ-Շ-Ռ-Ռ-Կ-Ն-Ն-Ռ-Ն (Conducibilité) փորձելու համար՝ թիմեղէ սնուուկի մը կողմերուն վրայ (Պատ . 367) զանազան նիւթէ հաւասար գաւազաններ զնենք , ու մոմով ծերենք .

Պատ . 367 .



Անէն յառաջ պղնձին մոմը կը հափ . ուրեմն պղինձը՝ մէկալ նիւթէ երէն աւելի աղէկ հազորդող է . հանեւէն կարգաւ մէկալները , իսկ փայտինը ամենէն գժուարաւ կը հափ , ուրեմն փայտը ամենէն գէշ հազորդող է . նշյալէս ապակին ալ ասկէ քիչ փար կը մնայ , ուստի ան ալ գէշ հազորդող է :

Ինդհանրապէս բօլոր մարմնոց մէջ մետաղները աղէկ կը հազորդեն . մօխիլը , մետաքսը , մազը , յարդը , բուրդը , և այլն , գէշ հազորդող են :

Գործնական կենաց մէջ գէշ կամ աղէկ հազորդող մարմնները՝ զանազան գործ ածութիւններ ունին . աղէկ հազորդողները չերմութիւննին չուտով կը կորունցընէն . իսկ գէշ հազորդողները գժուարաւ . անոր համար ծառ մը սառելէն պահպանէլու համար՝ չար գին յարդով կը ծածկէն . սրբ ծառին ջերմութիւնը իր մէջը կը մնայ . նշյալէն մեր զգեստ աեցներէն շատերը գէշ հազորդող ըստով՝ զմեզ տաք կը բռնեն . Մետաղէ գործիքներու և շատ ամաններու կոմը փայտ կը շնուիր . որպէսզի մետաղը տաքած առեն կոմը կարենանք բռնել : Մի և նշյալը բարեխառնութեամբ երկաթի կտոր մը չուխայի կտորէն , և քարը

փայտէն աւելի ձեռութիւնի կը մնեցրնեն, որովհետեւ երկաթն ու քարը աւելի հաղորդող ըլլալով մեր ջերմութիւնը աւելի դիւրաւ կը ձեւն կը յափշտակեն. նոյն պատճառաւ փայտաշէն խուցերը աւելի դիւրաւ կը տաքնան՝ քան թէ քարաշէն խուցերը: Դարձեալ պղնձէ ամանի մը մէջ ծորելի մը աւելի դիւրաւ կ'եփի, քան թէ ձենապակիէ ամանի մը մէջ սրովհետեւ մետաղը փառն ջերմութիւնը աւելի դիւրաւ կը հազարդէ. և թէ պէտք ընդհանրապէս մետաղէ ամանները ջերմութիւնը աւելի դիւրաւ կը հազարդէն քան թէ հոգէ ամանները, բայց որշափ դիւրաւ կ'առնան նէ: այնչափ դիւրաւ կը կորուցնեն:

287. Նեղուկներուն ջերմութիւնը հաղորդելը: — «Օս-
րելիներուն մէջ՝ ջերմութիւնը բառ մէծի մասին հոսանքով
մը կը տարածի, որն որ տաքցած մասին խոտութիւնը քիչնալով
վեր ելլելէն կը պատճառի: Աս հոսանքը աղէկ մը տեսնելու հա-
մար՝ ջրոյ մէջ փայտի խարսած նետելով՝ ապակիէ ամանի մը
մէջ սկսինք տաքցընել (Պատ. 368). հոսումը տակէն սկսելով՝

պատ. 368.


մէջտեղէն վեր ու քովերէն վար ու դ-
ղուած կը տեսնելով:

«Օսրելի մը եթէ վերի կողմաննէ
տաքցընենք՝ ջերմութիւնը ուրիշ մարմնոց
հաղորդուելուն նման՝ հոս ալ անանկ
կարգէ կարգ կը հաղորդուի, և կը տես-
նենք որ աս գէպքիս մէջ շատ կամաց կը
հաղորդուի. ուրեմն ըսել է որ ծորելի-
ները ընդհանրապէս գէշ հաղորդող են:
• Լոյնպէս օդը ու կաղերը շատ գէշ
հաղորդող մարմիններ են:

Օդին ու կաղերուն գէշ հաղորդող
ըլլալը անկէ յայտնի է՝ որ իրենցմով պատաժ
մարմին մը դժուարաւ կը տափնաց կամ կը
պազի, միայն թէ իրենց մէջ շարժում մը
չըրայ. աս նեղանակաւ կըկին պատուհաննե-
րուն ու գուռներուն խուցերը տափ պահէիը
կը մեկնուի. նոյնպէս կակուղ մարմնոց հա-
ղորդող ըլլալն ալ՝ բառ մէծի մասին՝ իրենց
մէջ օգ ունենալովն է:

Մինչեւ հինգ բուռածներէն նիկ իրմէ յառաջ կու գայ՝ որ մար-
մին մը տափ կը պահէ կ'ըսենք նէ, նիշտիւ մեր զգեստները կամ՝ յարդը,
եւայլին, պէտք չէ իմանալ որ նոյն մարմինը նիկ իրմէ ջերմութիւն կամ
տաքութիւն ունի կամ տաք է, հապա գէշ հաղորդող ըլլալով՝ եղած
ջերմութիւնը չի գողնար կամ՝ յափշտակեր, կամ մէկէն մէկալին շիհա-
զորդեր. նոյնպէս տառազըր եթէ թաղիքի (+ԵՎ) մէջ գնելու պահերը
ըլլալը, ըսել չէ որ թաղիքը պազ կը պահէ, հապա գէշ հաղորդող ըլլա-
լով՝ գուռսի տաքութիւնը ներս չի հաղորդեր, որով եւ հարելն կը պահէ:

Մարդուն մարթը, թռչնոց փետուրները ու ծառերուն կեզեւը
գէշ հաղորդող ըլլալով՝ իրենց ջերմութիւնը դիւրաւ կը պահանառի:



Գ Լ Ո Ւ Խ Ե .

Հ Օ Ր Մ Ա Խ Թ Ծ Ո Ւ Ն Ա Շ Ա Բ Ի Խ Ե Ր Ե Ր Ն Ա Բ Ա Ր Դ Ա Ս Ո Ւ Թ Ի Կ Ի Ն Բ

288. Գերմութեան աղբիւրները : — Խրկրիս վրայ ջերմութեան աղբիւրներն են 1. Վրեւ , 2. Հարուած , Ճնշում ու Շփում , 3. Քիմիական աղբեցութիւն , 4. Խլեկտրականութիւն ու 5. Կենդանական գործողութիւն :

Վրեւուն՝ լուսաւորիչ ճառագայթներով ջերմացուցիչ ճառագայթներ ալ խրկելուն վրայ ոչ ոք կը տարակուսի : Աս արեւուն ջերմութեան ճառագայթները այնչափ աւելի ջերմացուցիչ են՝ որչափ որ վերանկման անկիւննին՝ ուղղղ անկեան կը մերձենայ , ինչպէս որ լուսաւորիչ ճառագայթներուն վրան ալ կը տեսնենք : Անոր համար՝ արեւուն ջերմութիւնը դեպի ի բեւեռ երթալով կը նուազի , նյոյնպէս երկրիս առանցքն՝ դեպի ի արեւ ունեցած դիրքը փօխուելով՝ ջերմութիւնն ալ կը փոխուի , որով զանազան եղանակներ կը կազմուին : Նոյն պատճառաւ արեւուն ելեւէն մինչեւ դադարմնանալը՝ ջերմութիւնը երթալով կ'աճի : Բայց անոր ալ միտ դնելու է՝ որ արեւուն ամենամեծ ջերմութիւնը՝ դիրքէն զատ՝ իր աղբեցութեանը տեսալութենէն ալ կախում ունի :

(Ը) ին տաքութիւնը ուրիշ բանէ չէ , բայց եթէ՝ արեւուն ջերմացուցիչ ճառագայթներուն մէկ մասը կլւելէն , եւ դարձեալ մէկալ մասին երկրիս վրայ իշխալով՝ անկէ ցոլանալէն . եւ հաւանական է որ երկիրը իր կլած ջերմութենէն ալ օդին կը հաղորդէ . աս պատճառաւ՝ ջերմութիւնը օդին վերի կողմերը վարի կողմերէն աւելի քիչ կ'ըլլայ :

Վրեւուն ջերմացուցիչ զօրութիւնը շափելու համար՝ Հերշլին Ճերշլին (Actinomètre) կը գործածուի , որն որ հասարակ ջերմացափի մը շատ նման է , միայն աւելի մէծ ու անգոյն ապակիէ ընդունարանի մը մէջ խիստ կապցատ հեղուկ մըն է լիցուած :

Օրսատօրեայ փորձերը կը ցուցընեն՝ որ պինդ մարմնոյ մը շուտ հարուած մը արուելու ըլլայ , մարմինը կը տափնայ , ինչպէս երկաթը միայն կուանահարելով (Հետչնէն) կրնայ կաս կարմիր կտրիլ . հրացանի փոշին զօրաւոր հարուածով մը կը բռնկի : Նոյնպէս ճնշումը՝ ջերմութիւն կը ծնանի . ինչպէս՝ օդը ճնշելով ջերմութիւն ազատ կ'ըլլայ , եւ մետաղէ խողովակի մը մէջ (Պատ . 369)՝ մխոցի մը ճոմթը լուցկի մը դնելով օդը զօրաւոր ճնշուելու ըլլայ՝ լուցկին կրնայ բռնկիլ :

Հ յմանիք ծագած ջերմութիւնը աւելի ծանօթ բան մըն է . գչիրը (Պատ . 369) , անիւները , եւ այլն , աս տեսակ ջերմու-

թեան օրինակներ կը մատակարարեն . նոյնպէս չոր փայտը շինը կը նայ մինչեւ բռնկիլ :


Պատ . 369 . Հարմանմի ու Ճնշմամի ծագած ջերմութեան պատճառը կրնայ ան ըսուիլ՝ որ մարմինները աւելի խոտանալով՝ կամ կուտակութեան ձեւերնին փոփոխուելով՝ իրենց տեսակարար ջերմութեան մէկ մասը ազատ կ'ըլլայ . իսկ շիմամի ծագածին դեռ յագեցուցիչ մեկնութիւն մը չէ գտնուած :

Վարեւէն ետքը քիմիական միաւորութիւնը՝ ջերմութեան երեւելի աղբիւրն է . դրեթէ ամէն քիմիական ներգործութեան ատեն՝ ջերմութիւն կը ծնանի . որովհետեւ միշտ ալ կուտակութեան ձեւոյ փոփոխութիւնը մէկտեղ կ'ըլլայ , որով և ծածկեալ ջերմութիւն ազատ կ'ըլլայ : Ասոր օրինակները քիմիայի մէջ շատ կը գտնենք :

Բայց այրելէն ծագած ջերմութիւնը ամենէն երեւելին է , որն որ ուրիշ բանէ չէ , ինչպէս գիտենք , բայց եթէ մարմարոց թթուածինին չետ արագ միաւորելէն :

Վարելէն ծագած ջերմութիւնը որոշելու համար՝ Արմ. ֆլորդ աս (Պատ . 370) գործիքը գործածած է . Հ արկղը ջրով լեցուած է , որուն մէջէն օձաձեւ խողովակ մը կ'անցնի . ասոր սկիզբը ծագարի ձեւ ունի ,

Պատ . 370 .



մութեան ալ միտ դնելու է :

Այլեկտրականութեամի ծագած ջերմութիւնը՝ ետեւէն Ելեկտրականութեան վրայ խօսած ատեննիս կը աւեսնենք :

Կենդանական ջերմութեան գալով՝ կը տեսնենք որ ամէն կենդանեաց արեան ջերմութիւնը՝ գտնուած միջոցներուն կամ տեղյն բարեխառնութենէն տարբեր է, ինչպէս՝ բեւեռական կենդանիները աւելի ջերմագոյն են ան սառ ոյցներէն՝ օրոնց վաս կ'ապրին. Նոյնպէս հասարակածին վրայ շատ անդամ իրենց չորս դին պատաժ ու ծծած հրացայտ օդէն աւելի պաղ են. ոչ թացունները օդին, ոչ ալ ձաւկերը ջրին բարեխառնութիւնն ունին. ուրեմն կենդանական մարմինները իրենց սեփական ջերմութիւնն ունին, ու նոյնը միշտ շարունակ կը ծնանին :

Մարդուն ներքին ջերմութիւնը՝ ամէն գործ արանքներուն համար ալ նոյն կ'երեւայ, եւ ան ջերմութեան աստիճանին հաւասար է՝ ուր որ ջերմաչափը կ'ելլէ՝ թէ որ մարդ անոր գնդակը լեզուին տակը գներով բերանը գոյէ. աս բարեխառնութիւնը 37°Կ. է, հասակը, օդաբաժինը (գլխան), առողջութիւնը կամ հիւանդութիւնը՝ աս բարեխառնութիւնը շատ քիչ կը փոխեն :

Տնկերուն մէջն ալ՝ ներքին կենդանական գործունէութիւնը՝ ջերմութիւն կը ծնանի :

Կենդանական ջերմութեան մէկ մասը՝ յայտնի է որ շնչառութեան պատճառաւ, ու նիւթերուն քիմիապէս փոխուելուն պատճառաւ կը ծագի. բայց աս քիմիական փոփոխութիւնները՝ բոլոր կենդանական ջերմութիւնը մոկնելու բաւական չեն, ու անոր համար ոմանք ուրիշ անծանօթ պատճառի մ'ալ կու տան :

Ինչպէս որ համատրած ողբ ուրիշ մարմնոց վրայ ջերմութիւն ձնանել կու տայ, ասանկ ալ ամէն մարդուն վրայ ջերմութիւն ձնանելու կ'օգնէ. Մարդ կերակուր ուտելով՝ արեան մէջ ածխածին կը ժաղվուի. որն որ մազական խողովակներով՝ թթուն ձեռքը շնչառութեան տան՝ օդին թթուածինին հետ կը միանայ, եւ աս որսիսացման ձեռքը ջերմութիւն կը ծնանի :

Պաղ տեղ՝ մարդ աւելի ջերմութիւն կը սպառէ կը կորսնցունէ քան թէ տաք տեղ, եւ որպէս զի կորսնցուցածին տեղը լեցըն՝ աւելի ածխածինի կարօսութիւն ունի. անոր համար հիւսիսային կողման մարդիկները աւելի կերակրոյ ու աւելի ածխածին ունեցող կերակրոյ (ինչպէս է ձարպը) կը կարօսին՝ քան թէ տաք գտաներու բնակիչները :

Թռաշոց արեան ջերմութիւնը՝ ամէն անսառուններուն ջերմութեան աւելի է, զրեթէ 42°Կ. է. կաթնասու անսառոցը՝ մարդուն ջերմութեան հետ զրեթէ նոյն է, իսկ ձկանցը զրեթէ 24°Կ. է եւ կամ իրենց եզած տեղոյն բարեխառնութենէն 1° կամ 2° աւելի ջերմ են. պայսպէս խմանալու է նաև. միջատներու, խեցեմորթներու համար ալ, եւ այլն :

289. Ջերմութեան ինչ ըլլալք: — Մինչեւ հիմա ջերմութեան վրայ խօսեցանք, առանց խօսք մը ընելու՝ թէ արգելք բառն ջերմութիւնն ինչ է, ինչ տեսակ բան է: Քայլ պէտք է խօսալովանինք որ՝ ինչպէս որ լուսոյ երեւ ոյթները մէկ-

նելու համար՝ կահականեւ ճանան տեսութիւնը դրուած է նէ, անսենկ ալ ջերմութեան երեւցիթները մեկնելու համար որոշ ու հաստատուն տեսութիւն մը գետ չէ հաստատուած:

Հասարամիօրէն ջերմութիւնը՝ իբրև անեղջուրի նիւթ կամ չեղանիթ մը կը մասնաւի, որն որ ջեղանիան (Fluide calorique) կը կուսի: Այսպէս դնենով շատ երեւցիթներ կը մեկնուին: բայց անզիէն լուսոյ երեւցիթներուն նման ջերմութեան երեւցիթները այնպէս կ'ընեն որ ջերմութիւնն ալ եթերի մը ճանաւմն յառաջ կու գայ բանիք: բայց աս անսութիւնն ալ անբաւական է: օրովհեռու՝ օրինակի համար չեկրնար մեկնել թէ բնչպէս մարմինէ մը մեկալին կ'անցնի կը հաղորդուի ու առաջական փոխանութիւններ յառաջ կը բերէ, եւ այլն:

ՅԱԿԵԼՈՒԱԾ

290. Երկրիո մրայի ջերմութիւնը: Դիմունքը որ երկրիս զանազան կողմերուն զանազան ջերմութիւնը՝ արեւէն ու արեւուն զիրքէն կախում ունի: արեւը երկրիս երեսն ու մթնոլորտը տարցընելով՝ բայսերն ու կենդանիները յառաջ կու գան: ուր որ իր ճառագայթները աւելի ուղանկին կը ձգէ: Հոն առցոյ ու գեղեցիկ կենդանիներու, պարարտ անկերու, առաս բայսերու կը հանդիպինք, միայն թէ ուրիշ մէկ թէութիւն մ'ալ պակաս չըլսայ, որ է խոնաւութիւն: իսկուր որ իր ճառագայթները խիստ ծուռ կ'իյնան՝ հոն ոչ կենդանի ոչ ալ տունկ յառաջ կրնաց գալ:


Երկրիս երեսին վրայ բաժնուած ջերմութիւնը աչքէ անցընելու համար՝ պէտք ենք նախ երկրիս օրական ու տարեկան շարժումները քննել:

Երկրիս 365 օրուան, 5 ժամու, 49 վայրկենի եւ 12 մանրերկրորդի մէջ արեւուն շրս գին հաւկթաձեւ ճամրով կը դառնայ, աս իք տարեկան շարժմանը՝ արեւը երկնից կամարին վրայ իր ունեցած առերեւցիթ գիրքը շարունակ կը փոխէ¹, ու մէկ տարուան միջոցին մէջ՝ երկնից կամարին վրայ բած ճամբան 12 համաստեղութիւններէն կամ աստեղատուններէն կ'անցնի, որոնք կ'ինդանի բարձր կամ Զորի կամ կազմեն: Աս 12 աստեղատուն անուններն ու նշաններն ասոնք են.

1 Պէտքէս երկիրն է շարժողը՝ բայց շատ անհանհեր թէ երկրիս և թէ զիրքութեան համար նաև: արեւը երկնից վրայ եղաղ կրնածը մասշարժող կրնածը մասնէւ: Կայնուին ձեւ:


Խոյ Վ.	Կշիռ Ա.
Ցուլ Շ.	Կարիճ Պ.
Երկառոր Ա.	Ազեղնաւոր Հ.
Խեցգետին Շ.	Այծեղջիւր Ֆ.
Ասիւծ Ա.	Յըհոս Շ.
Կըսո Ա.	Չուկն Վ.

Երեւը աս իր առերեւոյթ ճամփան ընկելու ատեն՝ մեծ ու ծուռ շրջանակ մը կը կազմէ՝ որն որ Շուրջ էսպառն կը կօչուի, բնչպէս Պատ. 371 ժն մէջի երկու կիսագունդներուն վրայ որոշ Պատ. 371.




կը տեսնենք: Աս ծիր խաւարմանը երկնից կամ երկրիս հասարակածին հետ նոյն չիգար, հասա 23° 28' անկետին մը նոյնը կը կտրէ, ուստի եւ այսպէս երկրիս առանցքը ծիր խաւարմանին վրայ ուղղորդ չ'իյնար, հասա ուղղաձիգէն 23° 28' կը խռարի, բնչպէս Պատ. 372 ժն ԵՌ ծիր խաւարմանին վրայ ԲՌ առանցքը Գիշ ուղղաձիգէն խռարած կը տեսնենք:

Պատ. 372.



Երեւը տարուան մէջ երկու անդամ՝ Մարտ 21ին ու Ապրիլին 23ին՝ երկրիս հասարակածին վրայէն կ'անցնի, այսինքն Խոյ (Վ) ու Կշիռ (Ա) աստեղատանց հասնելու ատեն.

և նոյն տեղը գիշերը ցորեկին հաւասար ըլլալով՝ Գարնան ու Եղնան գիշերահաւասարները կը լլան (Պատ. 373): Մարդարան . 373.



առեւ մինչուկ Աեպտեմբեր հիւսիսային, իսկ Աեպտեմբերէն մինչուկ Մարտ հարաւային կիսադունդին վրայ կը գտնուի: Արեւը ջունիս 21ին, այսինքն՝ խեցգեանի (○) վրայ՝ հիւսիսային, իսկ Գենկտեմբեր 21ին, այսինքն՝ Այծեղեր (○) վրայ՝ հարաւային արեւադարձներուն հասած կը լլայ:

Երկրիս առանցքը՝ երկնիքի առանցքին վրայ կիյնայ, նոյնպէս երկրիս հասարակածը՝ երկնիքի հասարակածին վրայ, ուրեմն արեւը երկնից հասարակածին վրայ գալու ըլլայ՝ կէս օրը հասարակածին ամէն կողմը արեւուն ճառագայթները ուղղանկիւն կիյնան. իսկ երկու կողմները՝ գէպ ի բեւեռ կը սկսին ծոխլ:

Ճաէ որ երկրիս հասարակածէն զուգահեռական՝ 23° 27' գէպ ի հիւսիս՝ շրջանակ մը մտածելու ըլլանք, եւ նոյնպէս գէպ ի հարաւ, ան ատեն առջի շրջանակը Արեւադարձի եւ ցիւռնէնէ է, իսկ երկրորդը Արեւադարձի այծեղերը, ինչպէս Պատ. 373ին մէջ նիմ լիր ու 111 լիր շրջանակները: Աս արեւադարձներուն տակը գտնուող տեղերը՝ տարուան մէջ մէկ անգամ միայն արեւուն ճառագայթները իրենց վրայ ուղղանկիւն կ'ունենան. եւ ասիկա կը պատահի խեցգեանի արեւադարձին համար՝ Յունիսի 21ին, իսկ այծեղերին համար Գենկտեմբեր 21ին: Երկու արեւադարձներուն մէջն եղող տեղերը Տար կամ Այշեցեալ քառէ կը կոչուին: Հասարակածին վրայ տարութիւնը բոլոր տարին գրեթէ միակերպ բաժնուած է, ինչու որ արեւուն ճառագայթները նոյն երկիրներուն վրայ երկու անգամ ուղղանկիւն կու գան, եւ գարձեալ ան միջոցին մէջ ալ՝ այնչափ ծուռ չին կյնար:

Արչափ որ մարդ արեւադարձներուն մօտենալու ըլլայ՝ այնչափ ալ տարուցս զսնազան ժամանակներուն բարեխառնու-

թեան տարբերութիւնը կ'իմանայ, եւ նցյնչափ եղանակները իրարմէ կ'օրոշուին. արեւագարձներուն վրայ ճառագայթները տարուան մէջ մէկ անգամ մը միայն 47° անկետամբ կ'լինան, որն որ բաւական ծուռթիւն է ու ամարուան եւ ձմերուան տարբերութիւնը զգալ կաւ տայ:

Տաք գօտուցն երկու կողմը՝ երկու արեւագարձներէն մինչեւ բեւեռական շրջանակները՝ որոնք հասարակածէն 66° 32'. Հեռու են, երկու Բարեկառն չէրինելը կան. առողջ մէջ չորս եղանակները, (Ամառ, Չմեռ, Վշուն, Գարուն) որոշակի իրարմէ կը զառուին. բայց ընդհանրապէս հասարակածէն սկսած կը սկսի ջերմութիւնը նուազել: Իսկ երկու բեւեռական շրջանակներէն մինչեւ բեւեռները՝ Պառագելու չէրէ կը կոչուի:

Արկիրս իր առանցքին վրայ դառնալով՝ արեւն ու աստղները առերեւոյթ կը դառնան եւ երկրիս աս օրական շարժմամբը 24 ժամու մէջ 8որերն ու Գիշեր իրարու կը յաջորդեն: Միայն ցորեկը արեւուն ճառագայթները երկիրը կը տաքցընէ, իսկ արեւը մասնելէն ետեւ՝ ջերմութիւնը երկրէս դէպ ի երկինք կը ճառագայթէ, ուստի եւ աս կորաւած ջերմութեան աեղք լեցընող չըլալով՝ պէտք է որ գիշերը երկրիս երեսը պաղէ:

Ճառարակածին տակ գիշերն ու ցորեկը՝ բոլոր տարին հաւասար է. 12 ժամ ցորեկ՝ 12 ժամ գիշեր. բայց հասարակածէն հեռացածնուս պէս՝ աս հաւասարութիւնը կը կորսուի, եւ այնչափ աւելի տարբերութիւն կը տեսնուի՝ որչափ որ բեւեռներուն կը մերձեցուի. ինչպէս՝

Բեւեռի բարձրութիւն՝	Ամենէն երկայն օրերը՝
0	12 ժամ
16° 44'	13 "
30 48	14 "
49 22	16 "
63 23	20 "
66 32	24 "
67 23	1 ամիս
73 39	3 "
90	6 "

Հայտնի է որ հասարակածին տակը՝ օրուան երկայնութիւնը չփախուելով՝ նցյնը ջերմութեան վրայ ազդեցութիւն չունի. իրմէ քիչ մը վեր օրուան երկայնութեան անհաւասարութիւնը եղանակներուն վրայ քիչ ազդեցութիւն կրնայ ընել. իսկ աւելի հեռու տեղերը՝ օրուան երկայնութեան տարբերու-

թիւնը խիստ մեծ բլարով՝ ջերմութեան վրայ ալ շատ մեծ աղցեցութիւն կ'ունենայ:

Ամսոք՝ արեւուն ճառագոյթները խիստ ծուռ չինկած աեղերը՝ ցորեկը ճառագոյթները երկայն առեն նոյն երկրին վրայ ազդելով՝ իրենց սաստկութեան աեղը կրնան լցցընել. ինչպէս շատ անդամ հասարակածէն հեռու աեղեր՝ խիստ տաք կ'ըլլան. Բէզէրսպորկի մէջ ամսոք երբեմն մինչեւ 30° Կ. տաք կ'ըլլայ: Խոկ անօր հակառակ ձմռոք օրերը կարծ ըլլարով՝ տեսք ճառագոյթները քիչ առեն երկրին վրայ ազդելով ու երկայն գիշերները՝ շատ ջերմութիւն դուրս տարով՝ ի հարկէ խիստ պազութիւն կը պատճառի:


Փոկոթայի մէջ՝ որն որ հասարակածէն 4° ՅՌ, հիւսիսային կողմը կ'ինայ, ամենամեծ տաքութեան ու պաշտութեան տարբերութիւնը 2° է. Մեքսիկայի մէջ (19° ՅՌի վրայ)՝ 8° է, Փարփղ ($48^{\circ}50'$)՝ 27° , Բէզէրսպորկ ($59^{\circ}56'$)՝ 32° :

Երկրիս երեսին ջերմութիւնը՝ աշխարհագրական բաժանմանը ճշգիտ չենք կրնար օրոշել, որովհետեւ աեղոյ մը օգարառութիւնը չէ թէ միայն արեւուն ճառագոյթին ծուռթենէն կախում ունի՝ հաստ նաև ան ամէն պարագաներէն՝ որոնցնով ճառագոյթը կ'ազդէ. Երկրիս ձեւը, ծովը, լեռները, հովիքը ջերմութեան վրայ մեծ ազդեցութիւն կրնան ընել: Անոր համար մի եւ նոյն աշխարհագրական լայնութեան մէջ եղաղ աեղերէն ամէնն ալ նոյն օգարառինը չունին: Աւստի թէ որ զանազան աեղերու օգարառինը օրոշել կ'ազուինէ՝ բազմաթիւ ու երկայնք ամսնակեայ ջերմաչափական դիմուլութիւններու գիմելու է:

291. Ջերմաչափական դիմուլութիւնն: Տեղոյ մը օգին բարեխառնութիւնը գիտելու համար՝ աղէկ ճիշդ ջերմաչափ մը՝ չենքին հիւսիսային կողմը՝ բաց աեղ՝ հովիք՝ քիչ մ՝ ազատ՝ եւ արեւուն ճառագոյթներէն ու նաև ցոլացումէն հեռու կախիլու է:

(Օղերեւութարանութեան համար շատ անդամ հարկաւ որ կ'ըլլայ՝ որոշ առենուան մը մէջ աեղ մը աիրած ջերմութեան ամենաբարձր ու ամենացած աստիճանը գիտեալ. ասոր կը հասուի թերմուրոգրաֆ (Thermométrégraphie) բառածով (Պատ. 374): Էսիկա երկու ջերմաչափներէ կազմուած է, որոնցմէ մէկը սնդկի խոկ մէկալը գինույ օգւոյ ջերմաչափ է, եւ երկուքն ալ պատկերին ցուցըցած հորիզոնական դիրքով կը կեցընեն: Անդկի ջերմաչափին խողովակին մէջ՝ պողպատի կտոր մը կայ, որն որ սնդկին վեր ելելու առեն կը հրուի յառաջ կ'երթաց, խոկ սնդկին վար իջնարու առեն՝ ինք աեղէն չիշարժիր. եւ ասնելով՝ որոշուած առենուան մէջ պատահած ամենաբարձր

ջերմութիւնը կը ցուցընէ : Խսկ մէկայ ջերմաչափին խողովակին մէջ՝ բարակ ապակի մը կայ, որուն երկու ճոշերը հաստ կամ զնդաձեւ են, ոգին վար իջնալու ատեն՝ ապակին ալ մէկուել պատ . 374.



կ'առնու կ'իջնայ, խսկ վեր ելելու ատեն՝ ծորելին քովերէն կ'անցնի, ու ինք ապակին անշարժ կը մնայ, և ասանկով՝ որոշ ատենուան ամենացած բարեխառնութիւը կը ցուցընէ :

Վ. Երկու ջերմաչափներուն հակառակ զիրքով կենալուն պատճառը ան է՝ որ ուրիշ կրկին փորձի մը ատեն՝ գործիքը քիչ մը մէկ կողմը ծռելով ու թեթեւ հարուած մը տալով՝ պողպատն ու ապակին իրենց առջի պատշաճ տեղը գտն :

292. Մ'իշիճ բարեխառնութիւն : Խմէ որ օրուան մը ամենաբարձր ջերմութեանն ատենը մինտուելու ըլլանք՝ ընդհանրապէս կը գտնենք որ կէսօրուընէ քանի մը ժամ ետքը կ'իջնայ . խսկ ամենացած բարեխառնութիւնը՝ արեւուն ելելէն քիչ մ'առաջ է :

Վ. թէ երկայն փորձերով օրերուն միջին բարեխառնութիւնը գտնելու ըլլանք, կրնանք ամիսներուն ալ միջին բարեխառնութիւնը գտնել, թէ որ օրերուն միջին բարեխառնութեանց դումարը՝ օրերուն թուցն վայ բաժնենք : Աս եղանակաւ 12 ամիսներուն միջին բարեխառնութիւնները գտնելն ետեւ՝ տարւոյ մ'ալ միջին բարեխառնութիւնը կրնանք գտնել՝ թէ որ ամիսներուն միջին բարեխառնութեանց միջին թուարանական թիւը առնենք : Խսկ թէ որ տեղւոյ մը միջին բարեխառնութիւնը գտնել կ'ուզենք նէ՝ բազմաթիւ տարիներուն միջին բարեխառնութեան միջին թիւը առնելու է . թէպէտ եւ հասարակորէն տարուան ու տարուան միջին բարեխառնութիւնները իրարմէ շատ չեն տարբերիր :

պատր. 375.



Աշրկացն զննութիւններով՝ գտնուած է՝ որ	
Համապուրկի տարեկան միջին բարեխառնութիւնն է	8, 6.
Պէրլինի	8, 6.
Միւնխենի	8, 9.
Ճիւնեւրայի	9, 7.
Վիեննայի	10, 1.
Լոնսոնի	10, 4.
Փարիզի	10, 8.
Վենետիկի	13, 7.
Պոդիսի	13, 7.
Հռոմայի	15, 4.
Իզմիրի	18, 2.
Կալկաթայի	28, 5.

293. Հակասարաջերմ, Հակասարաձևութիւն ու Հակասարամասութիւնը զծեր : Ընէ որ մէկը Փարիզէն ճամբար բնելով՝ կ'ուզէ որ Փարիզին տարեկան միջին բարեխառնութիւնն ունեցող տեղերէն անցնի, կը տեսնէ որ այնպիսի տեղերէ կ'անցնի՝ որոնք Փարիզի լայնութիւնը չունին, նոյնպէս մտածելու է ուրիշ տեղեր ալ, եւ եթէ աս զատ զատ լայնութիւն՝ բայց հաւասար չերմութիւն ունեցող կէտերը իրարու հետ կապելու ըլլանք՝ կոր գիծ մը կ'ելէ, որն որ համար կ'առ կ'առ կ'առ (Isotherme) գիծ կը կոչուի . Պատ. 375. Հինգ հինգ աստիճան տարբերութեամբ երկրի հաւասարաջերմ տեղերը կը ցուցընէ :

Աշբկրիս հարաւային կիսագունդին ջերմութեան վիճակը հիւսիսայինէն աւելի քիչ ծանօթ, բայց ընդհանրապէս աւելի պազ է, ինչու որ աւելի ծով ունի, որն որ հաստատուն երկրէն աւելի քիչ կը տաքնայ, քիչ ճառագայթ կը կլէ, եւ մէծ մասը կը ցոլցընէ :

Էշտաջագոյն բաննք որ մի եւ նոյն լայնութիւն ունեցող երկիրները՝ հաւասար ալ ոգարաժին չունին, բայց թէ արգեօք հաւասարաջերմ եղած տեղերն ալ հաւասար օգարաժին ունին թէ չունին՝ բազմաթիւ փորձերը մեզի կը ցուցընէն որ չունին, ինչու որ օրինակի համար՝ առնունք Պոլիս ու Վենետիկ, որոնք նոյն միջին տարեկան ջերմութիւնն ունին՝ 13,7. ձմեռը ոլուց միջին բարեխառնութիւնը 4,8 է, իսկ Վենետիկինը՝ 3,3. ուրեմն Պոլսոյ ձմեռը Վենետիկինէն մեզմ է, ամառը Պոլսոյ միջին բարեխառնութիւնն է՝ 23,0, իսկ Վենետիկինը՝ 22,8. ուրեմն Պոլսոյ ամառը աւելի տաք է :

Բամձներնէս կը հետեւի որ երկրի մը ջերմութեան որպիսութիւնը ճանչնալու համար՝ միայն տարեկան միջին բարե-

իստոնութիւնը գիտնալը բաւական չէ, հապա նաեւ գիտնալու է որ զանազան եղանակներուն ինչ ջերմութիւն կը պատշաճի: Պատ. 376.



Աս ջերմութիւնները այնպիսի պատկերով մը կրնայ ներկայացուիլ՝ ուր որ հաւասար ձմեռական միջին ջերմութիւն ունեցող կէտերը իրարու չետ կը կապուին ու կոր գծեր կը կազմեն. Նոյնպէս մտածելու է ամարուան միջին ջերմութեան վրայ, եւ այլն. ան գիծերը՝ որոնք հաւասար միջին ձմեռուան բարեխառնութիւնները կը ցուցընեն՝ Հասկայակ (Isochimene) կը կոչուին, իսկ որոնք հաւասար միջին ամարուան բարեխառնութիւնները կը ցուցընեն՝ Հասկայակ (Isotherèe) կը կոչուին. Պատ. 376ը ւրոպայի հաւասարաձմեռներն ու հաւասարամառները հինգ հինգ աստիճան տարբերութեամբ կը ցուցընէ. աջ կողմի թիւերը ձմեռուան միջին ջերմութիւնները, իսկ ձախ կողմինները՝ ամարուանները կը ցուցընեն: Աս Պատկերին մէջ կը տեսնենք՝ որ Կորպէգիային մէկ մասը, Տանիմարդան, Բոհեմիայի ու Անկարիայի մէկ մասը, Առտեալը, Պէտարապիան, Խորմին Հիւսիսային մասը՝ ձմեռը հաւասարապէս 0° միջին բարեխառնութիւն ունին: Բայց նոյն Բոհեմիան ամառը կարոնին կողմերուն չետ նոյն միջին ջերմութիւնն ունի (20°). իսկ Խորմի մէջ ամառը աւելի տաք է: Տուպին հաւասար միջին ձմեռական

բարեխառնութիւն ունի (որ է 5^o)՝ Կանդին, վերին Խոալիային ու Պոլսոց հետ. իսկ իր ամարուան միջին բարեխառնութիւնը՝ Տրոնդ Հայմի ու Գինլանախ հետ նոյն է (15^o): Պատկերին մէջ Նկարուած գիծերէն՝ առանց մէկնութեան ալ՝ ուրիշ զանազան հաւասարամառներու ու հաւասարաձմուներու զարմանալի տարրերութիւնները շատ աղեկ կը տեսնենք:

294. Յամարային ու ծովական օդաբաժին: Կառածներէն ու տեսնուածներէն ցամաքսցին ու ծովական օդաբաժիններուն տարրերութիւնը աչքի կը զարնէ. երկիր մը որչափ որ ծովին հեռու է նէ, այնչափ ալ հոն ձմերուան ու ամարուան տարրերութիւնը մեծ է, ծովեղելքը զով ամառ ու մէջմ ձմեռ մը կը տիրէ. իսկ երկրիս ներսերը ջերմ ամառ ու ցուրտ ձմեռ մը կը տիրէ, աս տարրերութիւնները շատ բացայստ կ'երեւան թէ որ Եւրոպայի արեւամեան ծովեղերքին ջերմութիւնը հիւսիսային Ասիայինին հետ համեմատելու ըլլանք:

Վրդէն յայսնի է որ այսպիսի օդաբաժնի տարրերութիւնը՝ անկոց վրայ մեծ ազգեցութիւն ունի. Միայիրիայի շատ կողմերը՝ ինչպէս Եաբուցքի մէջ՝ ուր որ տարեկան միջին բարեխառնութիւնը — 9,7^o է, իսկ ձմերուան միջին բարեխառնութիւնը — 38,9^o, կարճատեւ բայց ջերմ ամարուան մէջ՝ ցորեն ու հաճար կը բուսնի այնպիսի գետնի մը վրայ՝ որն որ 3 ոտք խորութեամբ շարունակ սառած կը մնայ. ուր որ Խալանա կղզոյն վրայ՝ ուր տարեկան բարեխառնութիւնը առջնին շատ աւելի է եւ ձմերուան պաղը ոչինչ է, ցորենեղէնի մշակութիւնը մոքէ անցընելու բան չէ. որովհետեւ ամարուան տաքութիւնը նուազ ըլլալով չիկրնար հասցընել: Անգլիայի մէջ անկերու կը հանդիպինք՝ որոնք բորգուկալի, Խալիայի պէս Երկիրներու են, բայց անոր հակառակ որթատունկ չունի, որն որ թէպէտ կրնայ խիստ ձմեռներու տանիլ, բայց գիններեր խաղողն հասցընելու համար խիստ տաք ամառ մը կ'ուզէ, անոր համար ձմեռները Անգլիայէն աւելի պաղ եղող երկիրներու մէջ կը հասնի ու ազնիւ գիններ կու տայ, որովհետեւ անսնց ամառը խիստ տաք կ'ըլլայ:

Վարսած տարրերութիւննիս անկէ յառաջ կու գայ՝ որ ցամաք երկիրը՝ ջերմութեան ճառագայթները դիւրութեամբ կլլելով ու միանգամայն գիւրութեամբ ճառագայթեցընելով՝ աւելի շուտով կը տաքնայ ու շուտով ալ կը պաղի՝ քան թէ ծովը, որն որ ամէն տեղ միակերպ բնութիւն ունենալով, իր թափանցելութեանն ու մեծ տեսակարար ջերմութիւն ունենալուն համար՝ շուտով չիտաքնար, բայց մէյ մը ընդունած ջերմութիւնն ալ շուտով չիթողար: Անոր համար ալ ծովուն երեսին

բարեխառնութիւնը շատ միակերպ է : Աս բայց պատճառ ներնուո վրաց աւելցրնելու է նաև՝ որ հիւսիսային ծովեղերքն եզր երկիրներուն վրաց երկինքը բայ մեծի մասին զոյ է . որով անոնը արեւուն ձառագայթներուն ազգեցութիւնը կը չափաւորի . եւ միանգամացն ձմեռ՝ երկրէն քիչ ձառագայթներով երկրին խիստ պազելը կ'արգ ելուի :

295. Հառասարաջերմ զժերուն կորութեամ պատճառը : Հառասարաջերմ զժերուն Եւրոպացի ու Ամերիկացի արեւմտեան ծովեղրներուն վրաց դէպ ի հիւսիս պյնչափ սաստիկ խոտորելուն երեւելի պատճառները՝ զյխաւորաբար հետեւեալներն են :

Հիւսիսային բարեխառն զօմիներուն վրաց աւելի հարաւային արեւմտեան ու հիւսիսային արեւելեան հօմինը կը տիրեն : Հարաւային արեւմտեան հօմինը հասարակածին կորմերէն զարգ՝ չերմութիւնը դէպ ի պաղ երկիրները կը քշեն կը տանին . եւ որովհետեւ արեւմտեան ծովեղրները՝ աս չերմարեր հովին ենթակայ են, անոր համար ալ արեւելեան ծովեղրներէն աւելի կը տաքնան :

Ուրիշ պարագայ մին ալ՝ որուն Եւրոպան իր համեմատութեամբ տաք սդարամինը պարարկան է՝ ան է որ իր հարաւային զին, հասարակածի գառացն վրաց՝ ծով չէ, հազարնդակ երկիր մին է (Ամերիկէ), որուն բայ մեծի մասին լերկ ու աւազուտ գետները՝ արեւուն ձառագայթներուն տակ արտաքցոյ կարգի կը տաքնայ : Միօրինակ տապագին աւազեղէն անապաներէն տաք տաք սդոյ հոսանքներ վերելելով՝ կու զան Եւրոպացի վրաց կ'իջնան :

Եւրոպական սդարամին մեզմութեանը՝ Խորշյարձանք ըստամ՝ ծովու հոսանքն ալ շատ կ'օգնէ, որուն սկիզբը Ակրսիկացի ծովածոցն է, ուր որ ծովուն ջորը 31° կը տաքնայ : Աս հոսանքը Քուսացի ու Ֆլորիտացի մեջն անցներով՝ խոկը ան Ամերիկացի եղերքին մօտ յառաջ երթալոյն՝ եաւեւեն կը սկսի ըստնալ ու բարեխառնութիւնն իջնալով՝ դէպ ի արեւելը Եւրոպացի կողմը կը գառնայ : Աս խորշյարձանքը մինչեւ Եւրոպացի ծովեղերքը շհանին ալ նէ՝ ի վերաց պար ամենայնի իր տաք ջուրը՝ մանաւանդ հարաւային արեւմտեան հովին ազգեցութեամբը եւ բազական ջրերուն մէջ կը տարածուի, ասիկա անկէ ալ յայսնի կը լուց որ Երբանացի ու Կորմէզիոցի ծովեղերքը պյնապիսի պառազներ կը գանունն որոնց ծառը Ամերիկա կը բռունի :

Հիւսիսային Բախացի մէջ ալ զանազան պատճառներ հաւասարաջերմ դիմերը վար կը հակեցրնեն, ինչպէս՝ հարաւային կողմը շատ երկիր չունենալը, հարաւային տաք հովերուն առ-

զին բարձրաբերձ թևոներու շղթաները ունենալը, բեւեսին ա-
ւելի մերձ ըլլալը, եւ այլն:


296. Գևանիմ բարձրաբերձինը: «Կանք հիմա բու
գետնին բարեխառնութեանը: Գետնին ջերմութիւնը իր որպի-
սութենէն կախում ունենալը՝ կրնայ օդին ջերմութենէն զատ
ջերմութիւն ունենալ, լերկ, անկացրարկ, քարուտ կամ աւա-
զուտ գետին մը՝ արեւուն ճառագայթները կրնելով խիստ շատ
կը տաքնայ, Ափրիկէի անապաներուն մէջ՝ աւազը շատ ան-
գամ մինչեւ 50°, 60° կը տաքնայ: Իսկ անկով, խոսով, գա-
լարով ծածկուած գետին մը՝ աւելի զով կը մնայ, ինչու որ՝ գե-
տինը ու զզակի արեւուն ճառագայթները չ'ընդունիր, ինչպէս
որ անտառներու մէջ ալ կ'ըլլայ, եւ գարձեալ անկերը շոգի
արձակելով՝ ջերմութեան մէկ մասը կը ծածկեն:

Վեանին՝ ջերմութեանը հաղորդելու կարողութիւնը քիչ
ըլլալով՝ ջերմութեանը ետեւէ եաեւ, ներսի կողմերը կ'անցնի.
բայց թէ որ վերին երեսը պազելու ըլլայ, առակի կարգերը
շատ կանոց կը պազին, անոր համար տակի կողմերուն ջերմու-
թիւնը՝ երեսինէն քիչ փափոխական է, իսկ մէծ խօրութեան մը
մէջ՝ եւ ոչ տաքեկան փափոխութիւն կը տեսնուի, հայտ միշտ
միօրինակ մէկ բարեխառնութիւն մը կը տիրէ, որն որ նոյն
տեղույն միջին բարեխառնութենէն քիչ կը տարբերի:

**Ճակալաւ եւ երկրիս երեսը իր ջերմութիւնը արեւէն
ունի, բայց երկիրը իր առանձին ջերմութիւնն ալ ունի, որն
որ շատ որոշ կը տեսնուի՝ թէ որ խորունկ տեղերուն բարե-
խառնութեանց միտ զրուի: Թէ որ զանազան խորութեանց մէջ
եղած փարձերուն ցուցուցած համեմատութեամբ՝ ջերմութիւնը
գետի ի կենդրուն աճելու ըլլայ՝ 10,000 ոոր խօրութեան մը
մէջ՝ բարեխառնութիւնը՝ ևսացող ջրոյն բարեխառնութիւնը
կ'ըլլայ, եւ երկրիս կենդրունին վրայ ամէն մարմին կրակ գար-
ձած ու հալած վիճակի մէջ կը գանուի: Ըստ խորունկէն ելող
աղբիւրներուն ջրերը՝ շատ ալ ջերմութիւն կ'ունենան, եւ
երբեմն մինչուկ եռալու կետին բարեխառնութիւնը կ'ունենան:**

297. Հով: {Ճ.Ե. որ ձմեռը տարցած խուցի մը գուռը
կէս մը բանալուու բացուածքին վերի կողմը ճրագ մը բոնելու
ըլլալով՝ ինչպէս պատ. 377ին մէջ կը տեսնենք՝ բոցը տար-
խուցէն զուրս գետի պազ միջոցը կը ծոփ, թէ որ ճրագը
երթալով վար բերելու ըլլանք՝ բոցը կը սկսի շիտկուիլ ու
դրան մէջուղը եկածին պէս շիտակ հանդարտ կը կենայ, իսկ
թէ որ դրան վարի կողմը բանելու ըլլալով՝ բոցը դուրսէն ներս
կը ծոփ, ուրեմն յայտնի է որ տարցած օդը վերի կողմը գետի
գուրս կը հոսի, իսկ պազ օդը՝ վարի կողմը գետի նօրս կը հոսի:

Խնչաղէս որ հոս փոքր եղանակաւ մը՝ երկու միջոցներուն
անհաւասար ջերմութենէն օդց հասանք մը կը ծնանի, պյաղէս
ոլուս, 377.



Երկրիս երեսովն վրաց ջերմութեան կամ բարեխառնութեան անհաւ-
ասարութիւնն ու շարունակ փոփո-
խութիւնը՝ որով եւ երկրիս վրաց
ժիշտալ օդցն ջերմութեան փոփո-
խութիւնը՝ օդց հասանքին պատ-
ճառ կը լսաց, զրբն որ մասնաւոր
անուանի մը չ-է կը կոչենք: Աւստի
չէ թէ միայն խռցի մէջ, հապա-
ընդարձակ երկիրներու վրաց ալ՝
օդը խիստ ապքնալով կը սկսի վեր
ելլել ու ան բարձրութեան մէջ
գէպ ի ցրտագցն երկիրները կը
հոսէ, ուր որ իր տակը՝ պազ եր-
կիրներէն պազ օդը կը սկսի հո-
սիլ:

Հովերու պարզ օրինակ մըն է՝ ցամաքի ու ծովու հով
ըսուածները, որոնք շատ անգամ ծովեղոններու՝ մասնաւանդ
կղզիներու վրաց կը աենանուին: Արեւն ելլելէն քանի մը ժամ
ետքը՝ ծովէն գէպ ի երկիր փշող հով մը կ'ելլէ՝ որն որ չ-է-
ն-է կը կոչուի, ասոր պատճառն ան է՝ որ ցամաք երկիրը արեւ-
ուն ճառագայթներուն ազգեցութեամբը ծովէն աւելի կը
տաքնայ, ուստի ցամաքի վրաց օդը կը սկսի վեր ելլել ու վե-
րէն գէպ ի ծով կը հոսի, ուր որ վարէն ծովին օդը գէպ ի
եղեցը կը հոսի, աս ծովու հովը խկզրսն տկար կը լսաց, բացց
երթալով կը սաստկանայ, կէսօրուան 2ին ու 3ին ամենէն
սաստիկ փշելու ատենն է, ետքէն կը սկսի իշխալ, ու արեւը
մանելու մօտ կը դադրի: Արեւը մասածին պէս՝ երկիրը ծովէն
աւելի շուտ պաղելուն համար՝ երկրիս պազ օդը գէպ ի ծով կը
հոսի, ուր որ օդին վերի կողմերը հակառակ հոսանք մը կը
աենանուի:

(Օդց հոճանք կամ հով եւ նաեւ սաստիկ փոթորիկներ
յառաջ բերող պատճառներէն մէկն ալ՝ միմնորդական ջրա-
շոգւց արագ խտանալն է. ինչպէս սաստիկ անձրեւի ատեն
կրնայ պատահիլ, որովհետեւ ինքած ջրցն բազմութիւնը՝ շո-
գեղէն վիճակի մէջ եղած ատեն անհնարին մեծ ծաւալ մը
բանած ըլլալով՝ ետեւէն մէկէն խտացածին պէս՝ օդց մէջ մէծ
մնասրութիւն մը կը ծագի. եւ որպէս զի հաւասարակշռու-
թիւնը նորէն հաստատուի՝ ամէն կողմանէ օդերը բռնութեամբ

անօսրացած միջոցը կը վաղեն և այնչափ հոսանքը կը սասա-
կանայ՝ որչափ որ նցն միջոցն մէջ շոդին խառնալով՝ որով եւ
ազատ չերթաւթիւն ծնաներով՝ ոգը կը սկսի վեր ելեւ:

Ճաէ զանազան արգելքներ կրնան հովերուն ողջութիւնը
փախել՝ արգեն յայտնի է, ինչպէս շատ անգամ շենքերու մէջ՝
աղջերը հովք ուրիշ ուղղութիւն կ'ունենայ եւ իրենց վրայի
կողմերը ուրիշ, աս եղանակաւ լեռները հովերուն վրայ մեծ
աղջեցութիւն ունին:

Հատ անգամ կը տեսնենք որ ամսպերը՝ հովի դրաշներուն
հակառակ ուղղութեամբը կը շարժին, եւ երբեմն վերի ամ-
պերը վարի ամսպերէն տարբեր կողմը կը շարժին. ասով կ'ի-
մացափ որ օգոյ հոսանքը զանազան բարձրութեան մէջ՝ կրնայ
զանազան ողջութիւն ունենալ:

298. Կանոնակոր ու Շրջանակոր հովներ: Կողամզաս առջի
անգամ Ամերիկա նաւարկած տանեն՝ իր ընկիրները արեւելեան
մշտաշունչ հովով մը տարուելու ատենեն՝ մէջ մ'ալ Եւրօպա
շշառնալու վախով լեցուեցան: Աս արեւադարձն վրայ շարու-
նակ արեւելքէն արեւմաւաք փշող հովք՝ որն որ տանեռնին-
գերօրդ դարւեն ճամբրոգները այնչափ զարմացուց՝ Կանոնակոր
է՝ Տ-րէկան հով (Vents alizes) բառածն է:

Վայրեցեալ զօտուցն հիւսիսային մասին վրայ՝ կանոնակոր
հովին ուղղութիւնը հիւսիսային - արեւելեան է, եւ որչափ որ
հասարակածն կը մասենայ նէ՝ այնչափ ալ աւելի զուտ արեւ-
ելեանի կը դառնայ. իսկ հարաւային մասին վրայ՝ հարաւային-
արեւելեան ուղղութեամբ կը փչէ, եւ այնչափ աւելի զուտ
արեւելեան կ'ըլլայ՝ որչափ որ հասարակածն մաս է:

Հիւսիսային - արեւելեան ու հարաւային - արեւելքէն կա-
նոնակոր հովերուն իրարու հանդիպած կողմերը՝ ոգը հանդարա
է: Աս հանդարա կողմը՝ հասարակածն վրայ շիյնար, հապա
անոր հիւսիսային կողմը, ու 6^o լրջնութիւն ունի:

Կանոնակոր հովերը աս եղանակաւ կը մեկնուին: Հասա-
րակածն կողմերը օգը խիստ տաքնալով՝ կը սկսի վեր ելեւ
ու վերէն գէպի պաղ կողմերը քալել, եւ գէպի երկու բեւեռ-
ները հոսել. իսկ պաղ հովերը վարէն երկու կողմանէ գէպի
հասարակած կը հօսին: Թէ որ երկիրը իր առանցքին վրայ
գտունալու ըրբար՝ կանոնաւոր հովք հիւսիսային կիսագունդին
վրայ միօրինակ հիւսիսէն հարաւ կը փչէր. իսկ հարաւային
կիսագունդին վրայ՝ հարաւէն գէպի ի հիւսիս: Բայց որովհետեւ
երկիրը արեւմաւաքէն արեւելք կը դառնայ՝ անոր համար զինքը
պատած օդն ալ իրեն շարժմանը մասնակից կ'ըլլայ, որով եւ
հովք ալ նցն շիկրնար մնալ: Գիտենք որ երկրիս երեսը որչափ

որ իր բեւեսներուն մօտ է նէ այնչափ ալ կամաց շարժում ունի, ուստի եւ հասարակածին վրայի օդին առած շարժումը բեւեսներուն մօտ եղած օդին շարժումն չառ է, ուրեմն թեւեսներէն եկած հովերը երթարով մեծ շարժման մը հանդիպելով՝ ան շարժման հետ միանալով ու յօդելով՝ երկրիս եւրեսին նկատմամբ՝ հիւսիսային կիսագնդին վրայ՝ հիւսիսայինապես եւելեան, իսկ հարաւային կիսագնդին վրայ՝ հիւսիսային-արեւելեան հովերը կը տիրեն: Եւ թէ իրոք օդին վերին գտառները՝ վարիններուն հակառակ կանոնաւոր հովեր կը փէն՝ արգեածի ցուցած է. 1835 Փետր. 25-ին Գոսիկումնայի (Կուազէմալցի մէջ) հրաբուխին մէխիրը վերի կանոնաւոր հովերուն բարձրութեանը հասնելով՝ սկսաւ գէպ ի հարաւային-արեւմտեան կազմը առածուիլ, այնոցէս որ սկսաւ Շամայզա կզգւցն վրայ իյնալ, ուր որ անոր հակառակ վարի կողմէրը հիւսիսային-արեւելեան հովերուած էր:

Հնդկաց ովկիանոսին վրայ զանազան երկիրներու ազգեցութեամբ՝ որովք նոյն ծովք կը պատեն, մանաւանդ անխական ցամացին ձեռ ոք հովերուն կանոնաւորութիւնը կ'աւրասի. Հընդկաց ովկիանոսին հարաւային կողմը՝ Կոր Հարաւայի ու Մասակասդարի մէջուեզը՝ բօլոր տարին հարաւային-արեւելեան հովը կը փէն. բայց նոյն ծովին հիւսիսային կազմը՝ տարւցն կէսը՝ Ապրիլէն մինչուկ Հոկտեմբեր շարաւանակ հարաւային-արեւմտեան, իսկ մէկայ կէսը՝ շարաւանակ հիւսիսային-արեւելեան հովը կը փէն. աս շրջանաւոր եղանակու փախուող հովերը Շաբան-Շաբան (Moussons) կը կոչուին¹:

Ա երի կանոնաւոր հովերը՝ գէպ ի բեւես երթարով վար կ'իջնան, եւ վերջապէս իրրեւ հարաւային-արեւմտեան հով գետինը կ'իջնան. ուստի անոր համար կանոնաւոր հովին սահմանէն անզին գէպ ի բեւես՝ բեւեսէն գէպ ի հասարակած ու հասարակածէն գէպ ի բեւես վաղող հոսանքները՝ ալ իրարու վրայէն շին յառաջանար, հապա իրարու քովին կը յառաջանան, եւ միշտ իրարու վրայ կ'ազդէն, իրարու հետ կը ջանան անմիտ կը ծնանին:

1 Ցեղ նուեւ Օդերեւութարանու Աբեննու. 1850. Երես 41: թիւն, Հ. Պահան Եւրոպեանց, ի.

(Օդերեւութարանները հօվկերուն զառնալուն մէջն աղ՝ զանազան գիտողութիւններով կարգ մը տեսած ու հաստատած են, որն որ թէշպէտ շատ ալ զարտուցութիւններու տաք ինկած է:

299. Փոմֆորիկ ու թիամթառ: Փոմֆորիկ բառածն ուրիշ բան չէ՝ բայց եթէ մմնողորտին հաւասարակշուռութեան սասափի աւրախը, որն որ հաւասականաբար ջրաշոգիններուն արագ խոտանալէն յառաջ կու գայ՝ ինչպէս յառաջագցն յիշեցինք:

Արդ զնութիւնները ցուցրցած են որ փոմֆորիկները բառ մեծի մասին՝ յառաջող պացյաններ կամ յօրձանքներ են:

Վրեւագարձին վրայի փոմֆորիկները՝ վերի գաօիններուն փոմֆորիկներէն սասափի են եւ շատ զարհուրելի արկածներ աղ յառաջ կը բերեն:


Հատ անգամ հանդարս օդոյ մէջ կը տեսնենք՝ որ աւազն ու փոշին հօգի ձեռար պացյաննեւ շարժմանը յառաջ կ'երթան։ Իսկ փոմֆորիկի ասեն մէծ պացյաններ ալ կը տեսնենք, որոնք փոշին, տերեւնները, յարգերը եւ այլն, կ'առնուն ու վեր կը հանեն։ Այլու կամ թարմաց բառածը ուրիշ բան չէ՝ բայց եթէ մէծ անսակ պացյաններ, որոնք հասարակօրէն օդոյ վերին զաւառներուն մէջ իրարու հակառակ վըսող հօվկերէն կը ծնանին։ Թամբառները սովորաբար կրկին կոնէ կազմուած են։ վերի կոնը՝ որուն ծայրը վար է կախուած, ամսէ կազմուած է, իսկ վարինը՝ որուն ծայրը վեր ուղղուած է, ջրէ կազմուած է՝ թէ որ թամբառը ծովի վրայ է, իսկ եթէ ցամաքի վրայ է նէ՝ վարի

Պատ. 378.



կոնք աւաղէ կամ ուրիշ մարմիններէ կը կազմուի : Թամբառները շատ մեծ վեասներ կրնան ընել, ինչպէս ծառեր հանել, աներ կործանել, եւ այլն . եւ երբեմն ջրերը հարփւրաւոր ոսք վեր կը հանեն կը բարձրացընեն : Զբաթաթաներու գազափարմը տալու համար՝ հոս երկու տեսակ թամբառներու պատկերները կը դնենք (Պատ. 378, 379):

Պատ. 379.




300. Թղին ջրաշողին ու խոնառաշափներ : Վ մարտւան տաք օր մը՝ եթէ բաց օդի մէջ ջրալից աման մը դնելու ըլլանք, կը տեսնենք որ ջուրը երթալով կը սփակսի, որովհետեւ կը սկսի գուրշիանալ կամ ցնդիլ, այսինքն՝ ջուրը շոգեղեն վիճակի փոխուելով՝ օդին մէջ կը սփախ կը տարածի եւ անդոյն թափանցիկ կաղերու պէս մեր աչքէն աներեւոյթ կ'ըլլայ : Կը նայ գարձեալ մեր աչքին երեւնալ՝ թէ որ իր առջի ծորելի վիճակին դառնալով՝ մշնչ, ամալ, ցող, եղեամ, ձիւն, կարկուտ կաղմելու ըլլայ :


(Օդին խոնառութիւնը կ'ըսենք նէ ուրիշ բան չ'իմացուիր՝ բայց եթէ օդին ջրաշողի ունենալը . եւ այնչափ խոնառութիւնը շատ կ'ըլլայ՝ որչափ որ շատ ջրաշողի կը սփառունակէ : Օդին որչափ ջրաշողի սփառունակելն խօնալու համար Խոնառութիւնը (Hygromètre) կը դործածուին, որոնք զանազան տեսակ են :

Հատ գործարանաւոր մարմիններ ջրաշոգին ծծելու յատկութիւն ունին ու նոյնը ծծելով կ'երկրնեան , ինչպէս մազը . առ տեսակ մարմինները խոնաւադիտական մարմիններ կը կոչուին , եւ խոնաւաշափ շինելու կը ծառայեն : Սոսիւրին մոզի խոնաւաշափը դատ . 380ին մէջ նկարուած կը տեսնենք : Ասոր մէջ մաղին մէկ ճոթը սին վրայ սխմուած է , իսկ մէկարը՝ երկու խոդատ . 380 . ռոշով ճախարակի վրայ փաթթուած անցած է , եւ նոյն ճախարակին մէկ խոռոչին վրան ալ մետաքսեայ դերձան մը փաթթուած է՝ որմէ թ կշոր կախուած է , որպէս զի մազը լարուած մնայ . ճախարակին առ անցքին վրայ օ ցուցակը հաստատուած է , որն որ դիմացի աստիճաններուն վրայ կ'երթայ կու գայ՝ երբոր մազին երկրննալովին ու կարձնալովը ճախարակը առ կամ ան կողմը կը դառնայ : Հիմա աս գործիքը եթէ խոնաւ օդոյ մէջ գտնուելու ըլլայ՝ մազը ջրաշոգի ծծելով կ'երկրննայ , իսկ թէ որ չոր օդոյ մէջ ըլլալու ըլլայ՝ կը կարձնայ , որով եւ ճախարակին առ կամ ան դին դառնալը յառաջ կու գայ : Աս գործիքին աստիճանները որոշելու համար՝ որով միանգամացն խոնաւութեան աստիճանը գտնելու համար՝ հետեւեալ գործողութիւնը կ'ըլլայ . նախ գործիքը կ'առնուի զանգակաձեւ ապակւոյ մը տակ կը դրուի , որուն ներսի կողմը քլոր - կրածինով (քլորուտ կիրով) կամ ծծմբոյ թթուով աղէկ մը չորցած կ'ըլլայ , եւ նոյն միջոցին մէջ ցուցակին ցուցըցած տեղը մէծագոյն չորութեան կէտն է՝ որն որ Օով կը նշանակուի . ետեւէն այնպիսի ամանի մը տակ կը դրուի՝ որուն երեսները զտած ջողվ թրջած ու յատակը դարձեալ զտած ջուր տարածուած է . ասով գործիքին գտնուած միջոցը ջրաշոգուվ յագելով՝ ցուցակը մէկալ ճոթը կ'անցնի ու մէծագոյն խոնաւութեան կէտը կը ցուցընէ , որն որ 100ով կը նշանակուի . 0ին ու 100ին մէջ եղած միջոցն ալ հաւասար մասունքներու կը բաժնուի : Աս աստիճաններուն եւ օդին պարունակած ջուրին մէջ եղած յարաբերութիւնները՝ ամէն գործիք զտած փորձելով կ'որոշուին :

Պատ . 381ին մէջ ուրիշ տեսակ խոնաւաշափ մը կը տեսնենք , որն որ Գանէէլան իննունքունք կը կոչուի . ասիկա ի կոր խողովակէ մը կաղմուած է , որուն երկու ծայրը դնդաձեւ կը վերջանայ . և գնդակը ոսկեզօծած կամ բարակ ըլլադիմով դրուագած , իսկ օն բարակ կտաւի կտորով ծածկուած է . և գըն-



գակը մինչեւ կէս եթերով լիցուած է ու մէջը պղտի աստիճանաւոր ջերմաշափ մը կայ, և բոլոր գործիքը օդազուրկ է, ուստի 381.



հիմա թէ որ օին վրայ եթեր կաթեցընելու ըլլանք՝ յայտնի է որ եթերը շոգիանալով գնդակը կը պաղի, որով եւ իր մէջն եղած եթերի շոգին կը խռանայ եւ անով սին մէջ եղած եթերը կը սկսի շոգիանալ, սին եթերը շոգիանալով՝ ջերմութիւն կը ծածկուի որով ո գնդակը բարակ ցողով մը կը ծածկուի :

Վ. յօղ նստելը դիւրաւ կը մէկնուի : Գիտենք թէ որոշ բարեխառնութեան մը տակ՝ պարապ տեղոյ մը մէջ եղած ջրաշոգւյն ձգաղողութիւնը՝ որոշ սահման մ'ունի եւ թէ ձգաղողութիւնը

բարեխառնութեան աւելնալով կ'աւելնայ, զորօրինակ 20° բարեխառնութեան մէջ ջրաշոգւյն ամենամեծ ձգաղողութիւնը $17,3$ միլիմէտր է ու նոյնին խռութիւնը $0,00001718$, ուրեմն օդաղուրկ 1 խորանարդ մէգր տեղոյ մը մէջ՝ 20° բարեխառնութեան առեն՝ առ առաւելն $17,18$ կրամ ջուր իրբեւ շոգի կրնայ պարունակուիլ : Գարձեալ գիտենք թէ օդալից տեղոյ մը մէջ պյնչափ ջրաշոգի կրնայ պարունակուիլ, որշափ որ նոյնին հաւասար պարապ միջնոցի մը մէջ կը պարունակուի, եւ թէ առ դէպքիս մէջ նոյն միջնոցին մէջ եղած ձգաղողութիւնը՝ օդին ու ջրաշոգւյն ձգաղողութեանց զումարին հաւասար է : Ուրեմն 20 բառեխառնութեան մէջ՝ 1 խորանարդ մէգր օդին մէջ կրնայ $17,18$ կրամ ջուր իրբեւ շոգի պարունակուիլ : Ան ժամանակը՝ երբոր օդին մէջ տարածուած ջրաշոգին՝ նոյն օդին բարեխառնութեան պատշաճող ամենամեծ ձգաղողութեան ու խռութեան հասած է, կ'ըսուի որ օդը ջրաշոգւով կամ խռնաւութեամբ չափեած է : Եւ թէ որ խռնաւութեամբ յագած օդց մէջ պատ մարմին մը բերելու ըլլանք՝ նոյն մարմինը մօտ եղաղ օդց կարգերը կը պաղեցընէ ու անոնց մէջ գտնուած ջրաշոգւյն մէկ մասը կը խռացընէ (օրովհետեւ բարեխառնութիւնը իննալով շոգին ալ պէտք է որ քիչնայ) եւ առ խռացած շոգին պաղ մարմարյն վրայ ցօղակերպ կը նստի : առ եղանակաւ է որ տաք խռցերուն պատուհանները՝ դրսի օդը պաղ եղած առեն՝ բարակ ցող մը կը կապէն :

Եսայց ըսածնուս պէս օգը միշտ խոնաւութեամբ յագած չըլլար, ոյսինքն միշտ իրեն բարեխառնութեան տանիլ կրցածին չափ այ ջրաշողի չ'ունենար, ինչպէս թէ որ 20⁰ բարեխառնութեան մէջ՝ 1 խորանարդ մէզր օգը միայն 13,63 կրամ ջրաշողի ունենայ:

Են բարեխառնութիւնը՝ որով որ ջրաշողւոյն խոտանալը գեռ նոր կը սկսի, ուստի ան բարեխառնութիւնը՝ որով որ օդը ջրաշողւով գեռ նոր յագած է՝ Ցըշ-Էլ (Point de rosée) կը կոչուի:

Եհաւասիկ աս ցօղակէտն է՝ որն որ գանիէլեան խոնաւաշափով կը դիտենք, և գնդակը՝ մինչեւ ցօղակէտի բարեխառնութեան իջածին պէս՝ այսինքն երբոր օդին հաղորդուած ցրտութեամբ՝ ան աստիճանի օդին բարեխառնութիւնը կ'իջնայ՝ որ նոյնին համեմատութեամբ ջրաշողւով յագած կ'ըլլայ, ան առեն գնդակը կը սկսի վրան ցօղ կապէլ, եւ աս ցօղակէտի բարեխառնութիւնը՝ նոյն գնդակին մէջ եղած ջերմաչափէն կը տեսնուի: Հիմա թէ որ ձեռաւընիս անանի տախտակ մ'ունենանք՝ որուն մէջն որ ամէն մէկ բարեխառնութեան համար՝ 1 խորանարդ մէզրի մէջ եղող մեծագոյն ջրաշողին նշանակուած ըլլայ, անմիջապէս գնդակին մէջի եղած ջերմաչափին աստիճանէն՝ օդին մէջ պարունակուած ջրաշողին կընանք գտնել, ուստի եւ օդին խոնաւութիւնը չափել:

Գլաս. 382.

301. Անգուստան ցրտաչափ: (Օդը որ-



չափ որ չոր ըլլալու ըլլայ՝ այնչափ ալ ջուրը շուտապվ կը շոգիանայ, եւ այնչափ ալ շորս կողմի օդը աւելի կը պաղի, աս սկզբան վրայ հաստատուած է ուրիշ մէկ խոնաւաչափ մ'ալ՝ որն որ Ա-Հ-Շ-Տ-Ք-Ն ցրտուչէ (Psychromètre) (Գլաս. 382) կը կոչուի: Ասիկա երկու քովից քով ջրուած ջերմաչափներէ կը կազմուի, մէկուն և գնդակը բարակ կտաւի կտորով պատած է, իսկ մէկալ աը աղատ է, հիմա թէ որ ս ջերմաչափին կտաւը թրչելու ըլլանք՝ ջուրը կը շոգիանայ եւ այնչափ աւելի շուտ կը շոգիանայ՝ որչափ որ օդը իր յագելու կէտէն չեռու է կամ չոր է, բայց աս շոգիանալը յացանի է որ ջերմութիւն կը կապէ, որով եւ կտաւով ջերմաչափը մէկալէն աւելի կ'իջնայ, իսկ թէ որ օդը խոնաւութեամբ կատարեալ յագած է նէ՝ շոգիացում՝ չըլլար, ուստի եւ ջերմաչափները հաւասար կը կենան: Աս գործիքով

կրնանք՝ երկու ջերմացափներուն տարրերութենէն օդին խոնավութեան միճակին իմանալ:

302. Չահազան տեղերուն իրոնառութիւննը : Օդին մէջի ջրաշոգւղյն շատութիւնը երկու բանէ կախում ունի. մէյ մը բարեխառնութենէն, մէյ մ'ալ ջրոյ ներկայութենէն . ասկէ կը հետեւի որ հասարակածէն սկսած՝ օդին մէջ ջրոյ շատութիւնը գէպի բնեւուները երթարով կը պահի. նոյն պատճառաւ ծափի քով եղաղ երկիրներուն երկինքը շատ անգամ գոյ կ'ըլլայ, իսկ ցամաք տեղերու երկինքը աւելի բաց ու պայծառ կ'ըլլայ :

Բայց ինչպէս բաածներնէս կը հետեւի՝ օդին խոնաւութեան նկատման անոր ալ միտ գնելու է՝ որ գործնական կինաց մէջ օդը խոնաւ ու չոր բաածնիս՝ օդին մէջ շատ կամ քիչ ջրաշոգի ըլլալէն չառնուիր, հապա չոր կ'ըսուի ան օդը՝ ուր որ թրջած մարմինները շուտ շողիանալով շուտով ալ կը չօրնան, իսկ խոնաւ կ'ըսուի ան օդը՝ որն որ թրջած մարմինները ուշ ու կանց կը չորցընէ. ուստի չոր կը կունիք ան օդը՝ որն որ իր յագման կէտէն շատ հեռու է, իսկ խոնաւ՝ երրոր ցօղակէտը մօտ է, եւ կրնայ ըլլալ որ օդ մը ուրիշէ մը աւելի շատ ջրաշոգի աւելնալով անկէ չոր ըսուի՝ անկէ աւելի բարեխառնութիւն ունենալովը: Պաղ օդց մէջ՝ յայտնի է որ ջրաշոգին քիչ է, իսկ տաքի մէջ շատ, անոր համար ձմեռը քիչ ջրաշոգւով օդը խոնաւ կ'ըլլայ, որովհետեւ ան քիչ շոգւով յագած կ'ըլլայ. անոր հակառակ ամսուուան մէջ շատ ջրաշոգւով ալ կրնայ օդը չոր ըլլալ, որովհետեւ իրեն բարձր բարեխառնութեան շատ աւելի ջրաշոգի կը պատշաճի՝ որպէս զի յագի:

303. Ցող ու իշեամ: «Խանիկէլեան խոնաւաչափին վրայ՝ ցօղակազմութեան փոքր օրինակը տեսանք. նոյն եղանակապէ է որ բոլոր բնութեան մէջ տեսնուած ցօղց երեւթմը կը կազմուի ու կը մէկնուի:

Վմասը արեւը մտնելէն ետեւ երկինքը բաց ու օդը խաղաղ եղած ատեն՝ զանազան մարմիններ գէպի ի երկինք ճառադայթելով՝ երթարով կը պաղին, բարեխառնութիւննին 2°, 3°, երրեմին 7°, 8° օդէն աւելի կը պաղի. նոյն պաղ մարմինները իրենց չորս դժու օդն ալ կը պաղեցըննեն, եւ երրոր օդը մինչեւ ցօղակէտ պաղելու ըլլայ՝ իր մէջն եղած ջրաշոգւոյն մէկ մասը ցօղի պէս պաղ մարմինցն վրայ կը նստի: Եւ որովհետեւ ամէն մարմին՝ ջերմութիւնը ճառագայթեցընելու հաւասար կարողութիւն չունի, անոր համար ոմնկը շատ եւ ոմնկը քիչ կը պաղին, որով եւ ոմնկը քիչ ցօղով կը ծածկուին՝ ոմնկը շատ. ինչպէս խոռերը, տերեւները, բարերէն աւելի շատ ցօղ կ'ընեցուին:

(Օդը եթէ ամնպոտ ըլլալու ըլլայ՝ ցող չիկազմուիր, ուրովհետեւ ամնպերը ճառագայթացումը կ'արգելեն. նոյնապէս սասափիկ հով եղած ատեն չիցօղեր, որովհետեւ հովս պաղած մարմնոյն հետզհետէ տաք օդ կը բերէ. եւ օդը մինչեւ որ ցաղկէտ պաղելու ըլլայ նէ՝ հովս կ'առնու զինքը կը տանի:

Երշուած ալ ուրիշ բանչէ, բայց եթէ սառած ցող. երբոր Օ՞էն աւելի պաղած մարմնոյ մը վրայ՝ խասացած ջրաշոգի իշնալու ըլլայ՝ անոր վրայ ծորելի վիճակի մէջ չիկրնար մնալ, հապա սառցից ձեւ կ'առնու:

304. Մ'հզ, Ամսկ ոհ Անձրեն: Եռոացող ջրոյ ամանի մը մէջն վեր ելած ջրաշոգին՝ պաղ օդի մէջ տարածուելու ըլլայ, անմիջապէս կը խստանայ ու ջրափշտիկներ կազմելով օդոյ մէջ կը լողայ, որն որ շոգիէն կամ գողորշելէն զատ է:

Վասպէս եթէ ջրաշոգւցն խստանալը՝ հաստատուն պաղ մարմիններ շօշափելէն յառաջ չիդար, հապա բոլոր օդին զանգուածին մէջ յառաջ կու գայ նէ, ան ատեն Մէջը կամ Մուսական կամ Մշտու կը ծնանի, որն որ վերի օրինակին մէծ տեսակն է:

Հասարակօրէն մէգը ան ատեն կը ծագի՝ երբոր ծովուն կամ գետին ջուրը կամ խոնաւ երկիրը աւելի տաք կ'ըլլայ՝ քան թէ արդէն խոնաւութեամբ յագած օդը: Ինչու որ ջրոյն կամ խոնաւ երկրին բարձրագոյն բարեխսառնութեան պատճառաւ կազմած շոգին՝ անմիջապէս կը խստանայ՝ երբոր արդէն ջրաշոգւցն յագած պաղ օդոյ մէջ կը տարածուի: Իսկ թէ որ ջուրն ու օդը հաւասար բարեխսառնութիւն ունենալու ըլլան՝ մէգ չիկրնար կազմուիլ՝ երբոր օդը չոր է. ինչու որ ելած շոգին միշտ կրնայ տարածուիլ՝ առանց օդը յագեցընելու:

Իսածներնէս յայտնի է՝ որ մէգը գլխաւորաբար աշնան ժամանակ գետերու ու ծովերու եւ խոնաւ մարգերու վրայ կը կազմուի: Անգղիայի մէջ մշուշը շատ յաճախ է, որովհետեւ տաք ծովով մը պաշարուած է. նոյնապէս խորշյորձանքին պատճառաւ Նոր Ֆունտանտի մէջ յաճախ խիտ մշուշ կը տեսնուի:

Վահ ըսուածն ալ ուրիշ բան չէ՝ բայց եթէ օդին վերի կողմերը պարտող մէգ, ինչպէս որ մէգն ալ ուրիշ բան չէ՝ բայց եթէ գետնի վրայ եղող ամնպ. զօրորինակ՝ շատ անգամ լեռներուն ճոթը ամնպով պատած կը տեսնենք, ուր որ հոն գտնուողներուն համար նոյն ամնպ իրբեւ մէգ կը սեպուի:

Հանդարատ օդոյ մէջ ամպերը՝ իրենց ծաւալին մեծութեամբն ու տեսակաբար թեթեւութեամբը զժուարաւ վար կ'ինան. եւ շատ անգամ վար իշնալու ատեն ջերմագոյն կամ շյագած օդերու հանդիպելով շուտ մը շոգւց կը գառնան: Իսկ հով ե-

զած առանձ հային ուղղութեամբ վեր վար առդին անդին կ'եր-
թան կու գտնէ:

Մասկերը շատ առանձ ձեւերու ու ինքապարանիքի մեջ կ'ը-
ստանակնք բաց չու ըստ՝ Յդիակարաւեամի կ'ը բարենէ, որպեսկ
գարձեալ ուրիշ առասիներ կրնան բարադրուիլ: 1. Գանձառ (Cirrus), 2. Կառառ (Cumulus), 3. Սլաւ (Stratus): Առ-
ջներ փափռներ, երրեմն չերաաձեր, երրեմն զանդրածեր կամ
մեռաբանձեր: Է ու գեղեցիկ օգերեններու առջի անդամաններ-
իներին վրայ կ'երեւայ: Պատ. 383ին մեջ երկու թաշուց թռած
աւելը՝ առ առանձ ամսեր են:

Պատ. 383.



Երկրորդը՝ որն որ մեր Պատկերին մեջ՝ գանգուրին առար-
կինաց, մեջ կիսադեղակներ ու զանգուած մը կ'ը ձեւացրնէ՝
որն որ Հօրիզոնական խորսիս մը վրայ յեցած կ'երեւայ: առ
առասիները աւելի ամսար կ'ը առանանին: Պատահները երբեմն
մայդ վրայ դիպուելուի եւ արեւելու ար վրան զարներով՝ ձեւնե-
ցէն լին մը կ'ը ձեւացրնեն:

Այրորդ տեսակ ամպերը՝ հորիզոնական ամպերու կարգեր են, որոնք գլխաւորաբար արևուը մտնելու տաեն՝ արուաքոյ կարգի գունագեղ կ'երեւան. ասոնք մեր Պատկերին մէջ կռատակներուն տակը նկարուած են:

Վայրեք տեսակ ամպերը զանազան եղանակաւ իրարու չետ միանալով՝ ուրիշ ձեւեր կը ծնանին. Բնչորեա գունդունունուն, գունդունուն, Աննիմբունուն (Nimbus), որն որ մեր Պատկերին մէջ ձախ զիննկարուած է. աս տեսակը կռատակասիիւուն ետեւ յառաջ կու գայ, որն որ գարձեալ կռատակնեւն յառաջ եկած է:

Երբոր ջրաշոգին հետպհետէ խտանալով՝ գոլորշոյն փշտիկները երթալով կը մեծնան, ու իրարու քով կու գան կը միանան, ան ատեն կատարեալ ջրոյ կաթիներ կը ձեւանան, որոնք իրրեւ Անյուն վար կ'իջնան կը տեղան: Ընձրեւահատները խկզեան պղտիկ կ'ըլլան. բայց իջնալու ատեննին երթալով կը մեծնան, որովհետեւ իրենք պաղ ըլլալով՝ օգին ուրիշ ջրաշոգիներին ալ կը խտացընեն ու մէկսեղ առնելով վար կ'իջնան:


Մասնաւոր տեղոյ մը վրայ ինչած անձրեւին չափը գիտնալը՝ օգերեւութաբանութեան համար շատ մեծ բան է. անոր համար Անյուն-Շուն (Hyétomètre, Pluviomètre) հետարած է, որն որ տեղ մը որոշ ատենուան մը մէջ եկած անձրեւին որչափ ըլլալը, կամ թէ ըսենկ գետնէն քանի մատ վեր ըլլալը կը ցուցընէ. ասիկա պարզ ձեւ մ'ունի եւ արդէն պարզ ամանով մ'ալ կընայ իմացուիլ որ որոշ ատենուան մը մէջ որչափ անձրեւ եկած է:

305. Ջիհան ու կարկուտ: ‘Ենան կազմուելուն վրայ մինչուկ հիմա զեռ մեծ ծանօթութիւն մը չունինք. կ'երեւայ որ ան ամպերը՝ օրոնց մէջ ձիւնը կը կազմուի’ չէ թէ շոգւց փշտիկներէ՝ հապա սառոյցի բարակ բիւրեղներէ կը բաղկանան, որտեղ հետպհետէ ջրաշոգւց խտանալով կը մեծնան ու անանկով ձեան փունջնը կը կազմեն. ասոնք որչափ որ իջնալու ըլլան՝ այնչափ կը մեծնան. եւ եթէ տաք օդոյ կարգի մը հանդիպելու ըլլան՝ կը հալին ու անձրեւի պէս կ'իջնան, եւ ասանկով կընայ ըլլալ որ վերը ձիւնած ատեն վարը անձրեւէ:


Չեան բիւրեղները շատ զարմանալի ու կանոնաւոր ձեւեր ունին, որոնք շատ աղէկ կը տեսնուին՝ թէ որ ձիւնելու ատեն՝ սեւ ու 0° բարեխառնութեամբ երեսի մը վրայ ժողվելու եւ զննելու ըլլանք. ասոնց մէկ քանի տեսակը զատ. 384թն մէջ կը տեսնենք: Եթէ աս ձեւերուն միտ զնելու ըլլանք՝ կը տեսնենք որ ասոնք ամէնն ալ կանոնաւոր վեցկողմեան ասազի մը ձեւին (Պատ. 385) կընան վերածուիլ. ուստի եւ ըսել է որ

ձիւնը վեցանկիւնական կամ շեղանատական բիւրեղադրութեան կը վերաբերի (Յօդուած 33), ինչպէս Պատկերին մէջն ալ ամէն մէկ շեղանիստները որոշ կը տեսնուին :

Պատ. 384.



Պատ. 385.



Կ-ՐԵՇԻ (Grésil) ըսուածը՝ որն որ հասարակօրէն Մարտի ու Ապրիլի մէջ կու գայ, ձեան պէս կը կազմուի եւ իր հատերը ասղաձեւ սառուցներու զանգուածէ կը բաղկանան :

Կ-ՐԵՇԻ գեղացւոց եւ երբեմն քաղաքացւոց համար վեասաբեր երեւոյթ մըն է. եւ օգերեւութարաններու համար ալ գժուարալցծ երեւոյթ մըն է :

Կարկտահաններուն սովորական մեծութիւնը ոլոռան չափ է եւ երբեմն կաղինի չափ. շատ անգամ աւելի պատիկ ալ կ'ըլլան, որոնք ոչինչ կամ քիչ վես կ'ընեն, բայց շատ անգամ ալ ըսածներնեւս աւելի մեծ մինչեւ ընկուզի չափ կ'ըլլան, եւ ինկած տեղերնին ամէն բան կ'աւընեն կ'ապականեն: Քնազիններէն ոմանք մինչեւ 12, 13 ունկի կշեռքով կարկուտ տեսած են: Կարկուտին ձեւը շատ տեսակ է, բայց ընդհանրապէս կլորցած, եւ երբեմն տափակաձեւ եւ կամ անկիւնաւոր ալ կ'ըլլայ: Հասարակօրէն կարկուտին մէջտեղը՝ անթափանցիկ միջուկ կամ կտիկ մը կը գտնուի. աս միջուկը թափանցիկ սառոցով պատած է, որուն վրայ երբեմն համակենդրոն կարգեր ալ կը նշանաբուին, երբեմն ալ փոփոխակի թափանցիկ ու ան-

թափանցիկ կարգեր կը տեսնուին . վերջապէս նաեւ ճառադայ-
թակերպ հիւսուածով կարկուտ ալ տեսնուած է :

Կարկուտը հասարակօրէն մեծ անձրեւներէն յառաջ կամ
անոնց հետ մէկտեղ կու գայ , եւ ըստ մէծի մասին քանի մը
խցրկեան կը տեւէ , քիչ անգամ քառորդ մը երկայն տե-
ած ունի . եւ աւելի ցորեկ քան թէ դիշեր ատեն կու գայ :

Կարկուտին ուստի կամ բնչպէս կազմուելուն վրայ երկու
խնդիր կրնայ ելել . նախ՝ թէ ան ջուրը սառեցընող մեծ պա-
զութիւնը ուստի կու գայ , եւ երկրորդ՝ թէ բնչպէս կարելի
է որ մէյմը կազմուելէն վերջը՝ առանց իյնալու՝ նորէն նորէն
մեծնալով աճի ու ան զանգուածն առնու . աս դժուարութեանց
թէպէտ կատարեալ լուծում մը զեռ չէ տրուած , բայց եղած
հաւանական մեկնութիւնը Ելեկտրականութեան յաւելուածին
մէջ յառաջ կը բերենք :



ՀԱՏԱՌ Է.

ՄԱԳՆԻԹՈՍԿՈՎԵՐԻ ԹԻԹՔ ԱՅ ՎՐԱՅԻ

ԳԼՈՒԽ Ա.

ՄԱԳՆԻԹՈՍԿՈՎԵՐԻ ԹԻԹՔ ԱՅ ՎՐԱՅԻ ՄԱԳՆԻԹՈՍԿՈՎԵՐԻ ԹԻԹՔ

ՎՐԱՅԻ ԲՐԱՅԻ ՌԱԴԻ ԱՊԱՀՈՎԻ ԱՆԴԻՆ


306. Խնական ու արհեստական մագնիսներ եւ մագնիսական բեւեռա : — Երկիրս իր ծոցին մէջ այնպիսի երկաթաքարներ ունի՝ որոնք զարմանալի յատկութիւն մ'ունին որ երկաթները իրենց կը ձգեն կամ կը քաշեն . աս տեսակ երկաթաքարները՝ որոնք երկաթի որսիտի ու երկաթի որսիտիկի բաղադրութիւն են՝ Մ-է-ն-ի-ս-ո-ւ-ն-ը կամ Բ-ն-ի-ն- և-ն-ի-ն- կը կոչուին . եւ իրենց երկաթը ձգելու զօրութիւնը Մ-է-ն-ի-ս-ո-ւ-ն-ը շ-ր-ո-ն-ի-ն- կամ Մ-է-ն-ի-ս-ո-ւ-ն-ը² (Magnétisme) կը կոչուի : Աս մագնիսական զօրութիւնը կընայ նաև ուրիշ մարմեց ալ հաղորդուիլ, ինչպէս երկաթին հաղորդելով՝ նցնը կընայ անցողական մագնիս մը ըլլալ, դարձեալ պազպասին հաղորդելով՝ նցնել տեւական մագնիս կը ըլլայ, որն որ բնականէն զանազանելու համար՝ Ա-ն-ի-ս-ո-ւ-ն-ը և-ն-ի-ն- կը կոչուի : Մագնիսական զօրութեան կամ մագնիսականութեան օրէնքները քննելու ատեն՝ դիրութեան համար արհեստական մագնիսներ կը գործածուին, որովհետեւ ասոնց՝ ուզուած յարմար ձեւը կընայ տրուիլ . եւ հասարակօրէն գաւազանի կամ շեղանիստի կամ շեղաձեւ ասղան կամ պայտի (Հ-Ա-Ն) ձեւ կը տրուի :

Երբօր մագնիսի գաւազան մը երկաթի փշտուկի մէջ խոթելու ըլլանք՝ կը տեսնենք որ երկաթի փշտուկները մագնիսին կը յարին ու կը կախուին կը մնան . բայց ամեն կողմէ հաւասար չեն կախուիր . գաւազանին մէջտեղէն բան մը չիկախուիր, եւ նոյն աեղը ամենեւին մագնիսականութիւն չ'երեւար . իսկ մէջտեղէն մկան գէպ ի երկու ծայրերը՝ որոնք մագնիսին բենենեն կը կոչուին՝ ձգելու զօրութիւնը երթալով կը շատնայ, ինչպէս Պատ:

1 Յանաբէն Մայրու բառն, ու պէս Քիմիայի մէջ յիշեցնեք, նաև բազ որ հիներէն բառուած ձգելու բոպարքին, Ենիքէին, Քրամին ու յատկութիւնն անեցող քարը կը կունկանէցն զայտ ալ կը տեսների, շնէպէտիրէնք մագնիսաքարէն բարդ ալ էպիտիւմ զատնիւթեր են :


2 Աս մագնիսականութիւնը ինչ-

Պատկերին մշի մազնիսը մշտողին երկու ալ ըներու ըլլանք՝ դարձեալ նոյն երեւոյթը կը տեսնենք. ոյսինքն երկուքն մէկը առնեալատ. 386.



Պազնիսականութեան միշտ երկու բեւեռներու բաժնուելու յատկութիւնը՝ թիւնը՝ թիւնը՝ կամ՝ թիւնը՝ յատկութիւնը՝ (Polarité) կը կոչուի:

307. Եւեւոններուն ազգեցութիւնը: — Վանունք պատ. 387ին ձեւով կախուած մազնիս մը, եթէ ասոր արեւեռին ուրիշ մազնիսից մը բեւեռու մօտեցընելու ըլլանք՝ թէ որ ար ձգուելու ըլլայ՝ մը անկէ կը վարեւուի. իսկ եթէ ար վանտու ելու ըլլայ՝ մը կը ձգուի, աս ու ու յ հակառակ բեւեռները շարժութէ բեւեռներ կը կոչուին, ինչու որ մի եւ նոյն բեւեռի վրայ զանազան եղանակաւ կ'ազգեն: Հիմա թէ որ



ճեռուընիս եղած մազնիսը դարձնելով՝ մէկալ բեւեռու կախուած մազնիսին մերձեցընելու ըլլանք՝ ըստ ամենայնի առջինին հակառակ երեւոյթը կը տեսնենք. ուրեմն ձեւուընիս եղած մազնիսին բեւեռներն ալ իրարու հակառակ չհամազգի են: Փորձերնիս յառաջ ասնելով ճեռուընիս երկու մազնիս առնունք. ասոնց երկուքին բեւեռներն ալ զատ զատ ամիսն մերձեցընելով՝ կը գտնենք որ աս երկուքին վրայ ալ այնպիսի բեւեռներ կան որոնք հաւասարապէս ար կը ձգեն. դարձեալ կան բեւեռներ որոնք ար հաւասարապէս կը վանտեն. ահաւասիկ աս նոյն երեւոյթը յառաջ բերող բեւեռները՝ շարժութէ բեւեռներ կը կոչուին. դարձեալ աս համազգի բեւեռները իին մերձեցընելու որ ըլլանք՝ ար ձգողները բը կը վանտեն, իսկ վանտողները կը ձգեն: Եթէ համազգի բեւեռը անեցողներէն մէկը՝ կախուած մազնիսին տեղ գնելու եւ մէկալ իրեն մօտեցընելու ըլլանք՝ կը գտնենք որ “համազգի բեւեռները իրար կը վանտեն, իսկ չհամազգիները իրար կը ձգեն”:

Աերի փորձերէն կը տեսնուի որ մազնիսի գաւազան մը՝ երկու հակառակ մազնիսականութիւն աւեցող մասերու բաժնուած է. ուստի գաւազանին մէջուքը երկու հակառակ զրութեանց սահման ըլլանք՝ չէ զոք վիճակի մը մէջ կը մնայ եւ անոր համար ալ մազնիսական ձգողութիւն չիցուցըներ:

Երկու հակառակ բեւեռները՝ Հեղինակն ու Հորդային բերեածեր կը կոչուի ին, որուն պատճառ ը ետևէ էն կիմանանք. եւ երբեմն + (առաջ էլ) ու — (նուազ) նշաններով ալ կը նշանակուին:

308. Մագնիսին մագնիսացընելու ազգեցութիւնը: —

Երբոր մագնիսին ազգեցութեանը տակ երկաթը մը գնելու ըւլանք՝ նցյն իսկ երկաթը մագնիսական կը ըլսա, եւ երբեւ ուրիշ մէկ մագնիս մը կ'ազգէ. փորձի համար առնունք երկթթէ պատի զլան մը (Պատ. 388) ու ու մագնիսի գաւազանէն կախենք. հիմա

Պատ. 388. թէ որ զլանին երկաթի խարտած մօտեցընելու ըլլանք՝ կատարեալ մագնիսի մը պէս վրան կը ժողովէ ու այնչափ ատին խարտածը վրան կը մնայ, որչափ որ պատի զլանը մագնիսէն կախուած կը մնայ. իսկ զլանը մագնիսէն բաժնուածին պէս՝ դլանին վրայ ձգողութիւն մը շիտեսնուիր:

Գլանին վրայ առտեսած երեւցիմնիս՝ ոլ մագնիսին ազգեցութենէն ըրլալը՝ հասար բուն զլանէն ըրլալը՝ մատագրութեամբ փորձողն ու դիսառը կրնայ գիւրաւ իմանալ:

Աերի փորձը առ եղանակաւ ալ կրնայ ըլլալ՝ այսինքն փոխանակ խարտած դորձածելու. կախուած զլանին ուրիշ մէկ զլան մը մերձեցըներով, եւ ան երրորդէն կրնայ ուրիշ զլան մ'ալ կախուիլ, անկէ ալ դարձեալ ուրիշ մը, եւ այն (Պատ. 389), եւ առանկով զգինայ

Պատ. 389. մը կը կազմուի որուն առ չի անդամը բուն մագնիսնէ. եւ առ առ չի անդամը վերցուածին պէս՝ մէկալնոնք ալ կը քայլացին կ'իման:

309. Մագնիսական հեղանիւթները:

— Մագնիսականութեան զանազան երեւցիմները մեկնելու համար՝ բնագէտները կ'ենթագրեն որ երկու տեսակ անկշռելի մագնիսական հեղանիւթներ (Fluide magnétique) կան որոնք մագնիսին մէջ եղանական մը տարածուած են. մէկ տեսակ հեղանիւթներն մասունքները իրար կը վանտեն կը վանեն, իսկ երկրորդ տեսակ հեղանիւթներն մասունքներէն կը ձգուին. ուստի հակառակ հեղանիւթները իրար կը ձգեն ու նցյները իրար կը վանեն: Մագնիսական հեղանիւթները երկաթի կամ պողպատի ամէն հիւլէներուն մէջն ալ նոյն չափով տարածուած են. եւ առոնք ջերմութեան պէս մէկ մարմինէ մէկալին չեն անցնիր՝ բնչպէս մագնիսէն երկաթին, հասկա միայն մի եւ նցյն մարմնոյն մէկ հիւլէն մէկալին կրնան անցնիլ: Քանի որ երկու հակառակ հեղանիւթները մարմնոյ մը մէջ խառն կը կենան՝ բնչպէս հասարակ երկաթին մէջ՝ իրար չէղոքացընելով՝ մարմնոյն վրայ մագնիսականութիւն մը չ'երեւար. բայց իրարմէ բաժնուածնուն պէս կամ բեւեռականացածնուն պէս՝ բնչպէս

Է մագնիսական քարին մէջ՝ երկու չշամազգի մագնիսականութիւնները երեւան կ'եղեն :

Ուազնիսի կամ մագնիսացած երկաթէ գաւազանի մը վայց՝ բեւեռականութեան երեւոյթը կամ թէ բանք երկու հեղանիւթներուն իրարմէ զատուիլը՝ զգալի եղանակաւ մը կրնանք մեկնել ։ Պատ . 390ը իրբեւ մագնիս մը մասն ենք՝ որուն ամեն մէկ հիւլէն երկու տեսակ մագնիսական հեղանիւթէն ալ ունե-

Պատ . 390 .



նայ . բայց ասոնք պյանդիսի եղանակաւ մը բաժնուած ըլլան՝ որ նոյնատեսակ հեղանիւթները՝ ամեն հիւլէններուն վրան ալ մի եւ նոյն կողմը դարձած բր-

լան . ուստի Պատ . 390ին ձախ կողմը մէկ տեսակ՝ իսկ աջ կողմը մէկալ տեսակ հեղանիւթը կը գտնուի եւ ասանկով պէտք է որ երկու ճոմթերը զատ զատ մագնիսականութիւն տեսնուի , որով հետեւ մէկ կողմը դարձած հեղանիւթները զատ արդիւնք ունին , իսկ մէկալ կողմը դարձածները զատ . եւ այսպէս ուրեմն մագնիսական բեւեռականութիւնը կը մէկնուի : Եւ դարձեալ ասով գիւրաւ կ'ըմբռնուի՝ թէ բնչպէս մագնիս մը կտոր կտոր ալ ընելու ըլլանք՝ միշտ ամեն մէկ կտօրն ալ բեւեռականութիւն կը ցուցընէ :

Ու երը բանք որ մագնիսականութիւնը չի հաղորդուիր . եւ իրօք ալ այնպէս է , ինչու որ երբոր մագնիս մը զերկաթը մագնիսացրնելու ըլլայ՝ ուրիշ բան չըներ բայց եթէ երկաթին մէջ հաւասարաչափ տարածուած ու հաւասարակշիռ կեցած երկու տեսակ մագնիսական հեղանիւթները իրարմէ կը զատէ ու կը բեւեռացընէ . եւ ասիկա առ չի մագնիսն իրմէ բան մը չըրսրնցընելէն ալ յայտնի է , որովհետեւ եթէ հաղորդելու ըլլար՝ իրմէ բան մը կը պակսէր :

Դարձեալ վերը դրած ենթադրութիւններնէս մագնիսներուն համազգի բեւեռաներուն իրար մերժելն ու չհամազգիներուն իրար ձգելը նեք իրեն կը մէկնուի : Կոյնապէս երկաթին մագնիսէն բաժնուելուն պէս՝ երկաթին մագնիսականութիւնը կորսուելուն պատճառն ալ ան է՝ որ մագնիսը մօտ եղած առեն երկաթին չհամազգի մագնիսական հեղանիւթը իրեն կողմը ձգելով ու համազգին մերժելով՝ երկաթը կը բեւեռանայ . բայց ընդ մագնիսին հեռանալը հեղանիւթները դարձեալ իրար կ'անցնին ու իրարու հետ կը միանան եւ երկաթը իր բնական վիճակին կը դառնայ : Ուրիշ օրինակ մ'ալ առնունք՝ ըսննք թէ ու հօրիզոնական մագնիսը (Պատ . 391) և երկաթի կտօրը իրեն

ձգէ, որն որ այնչափ ծանրութիւն ունենայ որ և յէն հազիւ վերցուի . շիմա վերի կողմանէ և յին հաւասար զօրութեամբ ուրիշ մէկ մագնիս մալ բռնենք, բայց այնպէս որ և ին հակառակ դատ:




Պատ. 391. Եղող բեւեռը վար դարձած ըլլայ, նոյն ատեն անմիջապէս և երկաթը կ'իյնայ. որովհետեւ երկրորդ մագնիսը հակառակ բեւեռը ունենալով՝ երկաթին ան հեղանիթը կը ձգէ՝ որն որ առջի մագնիսէն կը վճառուի, որով եւ երկաթը շիկրնար բեւեռանալ, ուստի եւ կ'իյնայ:

Երկաթին ու պողպատին մագնիսանալուն միտ գնելու որ ըլլանք՝ կը տեսնենք որ պողպատը միշտ աւելի դժուարաւ կը մագնիսանայ. բայց անոր հակառակ մէջ մ'որ կը մագնիսանայ՝ իր մագնիսականութիւնը դիւրաւ չիկորսընցըներ. անոր համար պողպատէ կրնայ տեւական մագնիս շինուիլ: Ասոր պատճառը ան է՝ որ ամէն մարմին ալ մի եւ նոյն դիւրութեամբ թող շիտար որ իրեն մէջի երկու մագնիսական հեղանիթները իրարմէ բաժնուին, ուստի միշտ քիչ կամ շատ արգելվու կը ձգնի. եւ որչափ որ բաժնելու գէմ կը դնէ նէ, այնչափ ալ դժուարաւ նորէն կը միացընէ: Աս սկզբամբ կրնանք ամէն կամ շատ մարմնոց մագնիսականութիւն ցցուցընելը անոր տալ, որ իրենց գործութեամբ առաջ կ'առաջընել (Force coercitive) շատ է. եւ թէ որ ասոր յաղթուերը ըլլայ՝ կրնան մագնիսական ըլլալ:

Պողպատը այնչափ աւելի տեւական մագնիս է, որչափ որ աւելի կարծր է, պողպատէ մագնիս մը կրակի մ.ջ տարցընելով՝ մագնիսականութիւնը կը կրստընցընէ. նոյնպէս կասկարմիր կտրած երկաթ մը մագնիսէ մը շիճուիր:

Պատ. 392.



Մագնիսական ասեղները՝ որոնք կողմանցոյցի (†-----լ) համար եւ ուրիշ շատ բաներու կը գործածուին, կարծր ու ունասաւածեւ կամ՝ շվածեւ (†-----լ ոչ չէ) բարակ պողպատներ են, որոնց մագնիսով մագնիսականութիւն կը արուի. ու որածայր պողպատի մը վրայ հաւասարակիռ. կը կեցուի (Պատ. 392): Կամ՝ դերձանէ մը կը կախուի:

310. Արշեստական մագնիս շինել: — Արշեստական մագնիս շինելու համար ընդհանրապէս պողպատը ուրիշ մագնիսով մը կը քսուի կամ կը շիտուի. բայց աս

¹ Պատուի բին մ.ջ վերի մասը ասեղն կինը բնական դիրքով կեցուն է: զինը վրայի կողմէ կը ցուցնէ, իսկ աս-

քսելը կամ շփելը զանազան եղանակաւ կրնայ ըլլալ։ Ամենէն առելի պարզ եղանակը այսպէս է. մագնիսանալու դաւազանք, կամ թելը, կամ ասելը եւ այն՝ կ'առնունք եւ ասոր վրայ մագնիսի մը մէկ բեւեռը՝ կէսէն սկսած կը քսենք ու ճոմը հասածնուս պէս՝ դարձեալ մէջտեղէն սկսելով՝ աս գործողութիւնը շատ անդամ կը կրկնենք. ետեւէն մէկալ կէսին վրայ մագնիսին մէկալ բեւեռը կը քսենք ու ճոմը հասածնուս պէս նորէն մէջտեղէն քսելու կը սկսինք եւ շատ անդամ նոյն գործողութիւնը կը կրկնենք. բայց միշտ նայելու է որ ճոմը հասնելէն ետեւ ետ չգարձուի. ապա թէ ոչ զօրութիւնը կը կտրի:

Տիւհամէլին մագնիսացընելու եղանակը հետեւեալն է. առնունք երկու հատ զօրաւոր մագնիսի խուրձեր (երեք չորս հատ քովէ քով դրուած ու կապուած մագնիսներ) գ ու յ ու հակառակ բեւեռնին իրարու դարձրնելով շիտակ մէկ գծի մը վրայ հաստատենք (Պատ. 393) եւ մագնիսանալու պողպատը / փայտին վրայ անանկ մը հաստատենք որ անշարժ մնայ: Հիմա


Պատ. 393.



առնունք ձեռութիւնից ց ու ց' շփող մագնիսի խուրձերը ու 25° մինչուկ 30° անկեամբ դէպ ի հարիղոն միտած՝ մագնիսանալու պողպատին մէջտեղէն սկսելով՝ սկսինք կամաց ու կանոնաւոր եղանակաւ դէպ ի ճոմերը քսելով յառաջ տանիլ, ու հաւասար առեւնուան մէջ ճոմերը հասնինք, հոն վեր վերցընենք ու նորէն մէջտեղէն սկսելով՝ գործողութիւնը կրկնենք. արդէն կ'ենթագրուի որ ձեռքերնի բռնած մագնիսները ան բեւեռներով պիտի քսուին՝ որոնք իրենց կողմն եղող տակի մագնիսներուն բեւեռներուն հետ նոյն են: Աս տեսակ քսելը առելի կողմացցցներու ասեղներու համար կը գործածուի, որոնք շատ հաստ չեն ըլլար եւ միանդամայն կարգաւորեալ ու կատարեալ մագնիսանալ կը պահանջնեն:

Քսելու եղանակ մ'ալ կայ՝ որն որ Կրկին շփման կամ քսելու եղանակ կը կոչուի եւ հաստ պողպատներու համար կը գործածուի: Վերի ըսուած եղանակաւ՝ մագնիսանալու դաւազանը երկու մագնիսի խուրձերու մէջտեղը կը դրուի (Պատ. 394) եւ շփող մագնիսները միայն 15° մինչև 20° անկեամբ ծռելով՝ թէ դէպ ի հակառակ բեւեռներ կը քսուի, հապա երկուքն ալ մի եւ նոյն կողմը կը քսուի կը տարուի ու ետեւէն

անմիջապէս ետ կը գարձուի բոլը երկայնութեամբը կը քսուի , եւ բաւական տանիլ բերելէն ետեւ՝ գաւազանին մէջտեղէն վեր կը վերցուի : Աս քսելու գործողութիւնը դիւրինցը նելու հայտ : 394 .



մար՝ երկու մագնիսի խուրձերն ալ փայտէ կամ արշյրէ եռանկեան մը վրայ կրնայ հաստատուիլ ու անանկ քսուիլ . բայց միշտ աս շիող մագնիսներուն ճոմտերուն մէջտեղը 5 կամ 6 միլիմետրի չափ միջոց մը պէտք է թողուլ , որն որ կը լլայ՝ ելմէ երկութիւն մէջտեղը փայտի կամ արշյրի կամ կապարի կաոր մը գնելու ըլլանք , ինչպէս մեր պատկերին մէջն ալ լը կը ցուցընէ :

Առ վերջի տեսակով շատ զօրաւոր մագնիսներ կրնան շինուիլ . բայց կողմացոյցի առաջներուն ու ան գաւազաններուն՝ որոնք ճիշդ փորձերու պիտի գործածուին՝ շիզար , որովհետեւ զրեթէ միշտ անհաւասար բեւեռներ կը կազմէ ու երրեմն երկութիւն աւելի բեւեռ կը ծագի .

Արհեստական մագնիս շինելու ուրիշ եղանակներ ալ ունինք . ինչպէս ելեկտրական հոսմաք կրնայ երկաթը մագնիսանալ . որուն վրայ ետեւէն կը խօսինք . դարձեալ արեւուն մանուշակ ճառագայթը ուղղվ սոսպով մը կենդ բռնացընելով՝ (մագնիսանալու) ասեղի մը վրայ ձգելու ըլլանք՝ ասեղը կը մագնիսանայ . նոյն կարողութիւնը քիչ աստիճանաւ կապոյտ ու կանանչ ճառագայթներն ալ ունին : “Աահ . մեքենական գործողութեամբ կրնայ մագնիսականութիւն ծնանիլ . ինչպէս՝ հարուածով . զօրօրինակ դարբիններուն մուրճերը շատ անգամ մագնիսացեալ կը լլան . դարձեալ խարտացելով . որորելով . արագ պաղեցընելով . եւ պին :

311. Ուագնիսական պահանգներ ու մարտկոցներ :

Զանազան պարագաներով՝ որոնց մէկն ալ երկրիս մագնիսականութիւնն է , որն որ բաժանեալ մագնիսական հեղանիւթեները դարձեալ միացընելու կը ճգնի , կրնայ մագնիս մը կամաց ուատ : 395 .

կամաց իր մագնիսականութիւնը կորսընցունել , ասոր առջեւն առնելու համար՝ մագնիսական պահանգներ (Armature) կը գործածուին . ինչպէս՝ կակուղ երկաթը մը մագնիսին ճոմթը գնելով՝ պահանգ մը կը կազմէ , որովհետեւ կակուղ երկաթը մագնիսանալով՝ բռն մագնիսին մագնիսական հեղանիւթիւն մէկ մասը իրեն կը ճգէ ու մէկալ մասը կը վանտէ . որով եւ բռն մագնիսը մագնիսականութեան մէջ կը մնայ : Մագնիսի գաւազաններ պա-




Հանդելու համար՝ պատ. 395ին ձեւը տալու է. նախ երկու դաւազանները իրարմէ զուգահեռական ու չհամազգի բեւեռաներն ալ միշտ մէկ կողմէր զարձած դնելու է. եաւեւեն երկու հատ կակուղ երկաթի կտորները յ թ' ու թ' բւեւոներուն վրաց դնելով՝ զուգահեռական ձեւ մը կազմելու է:

Կողմացցցներու մագնիսներուն համար երկրիս մագնիսականութիւնը պահանգ մը կ'ըլլայ, որով մագնիսականութիւննին չեն կորսընցըներ:

Մեծ մագնիսական զօրութիւն մը յառաջ բերելու համար՝ շատ մագնիսներ իրարու վրայ կը դրուին եւ Մ-Հ-Ն-Է-Հ-Հ- ըստուածը կը կազմեն. պատ. 396ին մէջ նկարուած մագ-

դատ. 396.



նիսները գուլումին եղանակաւը շինուած մարտկոց մըն է 12 դաւազանով, որոնց երկու ճոմթերը կակուղ երկաթ դրուած է՝ իրբեւ պահանգ: Պատ. 397ը պայտաձեւ մագնիսներու մարտ-

դատ. 397.


կոց մը կը ներկայացընէ, որն որ վրայէ վրայ դրուած պայտաձեւ մագնիսներէ կը բազկանայ. աս մարտկոցին առջին դրուած ու ո կակուղ երկաթը Խ-Շ-Ն-Վ- կը կոչուի:

Աս եղանակաւ բազադրուած մագնիսներուն բեռ վերցընելու զօրութիւնը ամէն մէկ կտորին զօրութեան գումարին հաւասար չէ, հապա անկէ շատ փար է, ինչու որ համազգի բեւեռոներ վրայէ վրայ դրուելով՝ ամէն մէկը մէկալին բեւեռականութիւնը փոխելու դարձնելու կը ջանայ, որով եւ փոփոխակի իրար կը տկարցընեն:

Ինական մագնիսները պատ. 398ին ցուցուցածին պէս կը պահանգաւորին, յ ու յ' պահանգին թեւերն են, յ ու թ' սաքերը, իսկ ճանկ ունեցող մասը խարիսխն է:



թէ որ մազնիսին վրայ որէ որ բեռ աւելքներու բարձր՝ նոյն մազնիսը յառաջապահ թէ որ 20 քիլոկրամ բեռ կը տաներ նէ . քիլոտու , 398 .



քիլ վրան աւելքներով՝ 30 մինչև կ 40 քիլոկրամ բեռ կընայ վերցրնել . բայց թէ որ շատ բեռ դնելով՝ խարիսխը մէկէն բաժնուերու բայց խառն կը տկարանայ անոր համար գարձեալ եաւուէ եաւու քիլ քիլ բեռ դնելով և զարացրնել :


Թանգը զմազնիսը շատ կը տկարացընէ . նոյնագէս ջերմութիւնը . երբեմն պարզ անկամ մը կամ հարուած մը մազնիսին վրայ վասակար ազգեցութիւն կ'ընէ . բայց պազութիւնը վնաս մը չ'ըներ :

¶ 1. 2. 3. 4. 5.

ԵՐԿՐՈՒՄԸ ՔԵՆԱՇԸ ԱԽՋԱՌ Ի ՀԱՅ

312. Ո՞ւ ազնիսներուն ուզգութիւնը . խառարում ու չականմ . — Եւերձանէ մը հօրիզոնական զիզրով կախուած մազնիսի զաւազան մը (Պատա . 399) եւ կամ բարակ կեսար մը վրայ


Պատա . 399 .



զիզրան շարժող ու շրջանակաղ մազնիսի առեզ մը (Պատա . 400) ամէն զիզրով մէջն ալ հաւասարակշխա չիկենար . եւ միշտ զէսդի բեւեւուներն ուրոշ զիզրի մը մէջ կը կենայ , որմէ շեռացուցածնուաս ուկէն ճօճումներ ընելով՝ զարձեալ իր առջի զիզրը յիկառնու . Յայտնի է որ զիզրը առ զէսդի մէջ բռնազ կեցընող զարաւթիւնը մազնիսական զարութիւնը մէջ է , ինչու որ չմազնիսացեալ առեզ մը նոյն երեւ օյթը շիցութիւններ . Եւ մազնիսական առեզն առ յատկութիւնը ամէն աեղ

համար, ցամաքի, զաշտի, լեռներու վրայ կ'երեւար ուրեմն ասկէ լրացնի է որ երկրիս ամեն զին ներգ ործող մագնիսական զարաբին մը կօյ: Առ զօրութեան իրար մագնիսականութիւն եւ ոչ թէ երկաբմի զօրութիւն մը

պատ. 400.




բլութ՝ պարզ փարձող մը իմանալու համար, առնունց հաւասարակշիռ կեցան մագնիսական առեղ մը ու 180°ի շափ դարձրենք, կը առնենք որ նոյն գիրքին մ. չն ալ հաւասարակշիռ չիկենար, հասկա իր առջի գիրքին կը զաւնայ կու զայ ուրեմն աս զօրութիւնը բեւեռականութիւն ունի, պահնըն՝ միշտ մի եւ նոյնը կը վանաէ, ուր որ պարզ երկաբմը թէ մէկ եւ թէ մէկալ բեւեռը հաւասար զօրութեամբ կը ձգէ:

Վամն աս առանկ զնուութիւնները ցաւցրած են թէ՝ պէտք է որ երկիրը իրրեւ, մէկ մեծ մագնիս մը սեպենց, աս մեծ զընզակերպ մագնիսին բեւեռաները՝ երկրիս բեւեռաներուն մասերը կ'իյնան, որովհեաւէ մէր մագնիսի առեղին բեւեռաները գէպ ի ան կոզմիրը կը զաւնան, եւ անոր համար ալ առեղին գէպ ի հիւսիս գարձող բեւեռը հիւսիսային ու մէկար հարաւային բեւեռը կը կոչուի: Թէպէս ըստ նկըեան մագնիսի առեղին հիւսիս զարձող բեւեռը՝ հարաւային բեւեռը, իսկ հարաւ զարձող բեւեռը՝ հիւսիսային բեւեռը բաելու էր, որովհեաւէ հակառակներն են իրար ձգողը, բայց սովորութիւն չէ եղած:


Ո՞ւնիսամբ մէջբեւեռն կ'ըստի ան ուղղաձիգ երեսը՝ որն

պատ. 401. որ հօրիզոնական մագնիսի ուղղամբեան գծին մասայ ձգուած կը մոտածոի, աս մագնիսական միջորեականը՝ ասազարաշխական միջորեական հիւստ անկիւն մը կը շինէ՝ որն որ խռովուու (Déclinaison) կը կոչուի: աս խռարում մը կընայ արեւելքուն կամ՝ արեւադաշտուն խռարում ըրբալ: Պատ. 401ին մէջ ոի առեղոյ մը միջորեականը կը ցաւցընէ, իսկ կ զ հօրիզոնական մագնիսի առեղի մը խռարում կը ցաւցընէ: Առ խռարում երկրիս վրայ ամեն առեղ ու ամեն ժամանակ նոյն չէ, բայց կօյ առեղ ալ՝ որ մագնիսական միջորեականը ասաել զարաշխա-




կանին հետ նոյն է, ուստի նոյն տեղը խռորումը ոչինչ է:

Մն ամէն կաղմածները՝ օրոնիք տեղուց մը խռորումը չափելու կը ծոռայեն՝ խռոր-չափ կամ խռորաշոշ կը կոչուին. պատ. 402ը պարզ խռոր-չափ մը կը ներկայացընէ, որն որ միանդամայն սահմանաշար (Boussole, չ-շահման) ալ է. ասոր կաղմատ. 402.



մածը մէկնութեան կարօսութիւն չունի. միայն քովի կը ըստ մարմինը հեռագէտ մըն է՝ որն որ ասեղին տակի տատիճաններուն 0°էն 180°ին ձգուած գծէն զուգահեռական կը կենայ: Առ գործիքը պյանդէս մը դնելու ըլլանիք՝ որ ասեղը ճիշդ 0°ին վրայ գայ կենայ, ան ատեն հեռագէտին տանցքը՝ մագնիսական միջօրէականէն զուգահեռական կը կենայ. եւ եթէ ուրիշ դիրքի մէջ մանելով՝ մնչ տատիճանի վրայ գալու որ ըլլայ՝ կը ցուցընէ որ հեռագէտին հետ որչափ անկիւն կը կազմէ. ուստի թէ որ հեռագէտը աստղաբաշխական միջօրէականին ուղղելու ըլլանիք՝ ան ատեն ասեղը ան անկիւնը կը ցուցընէ՝ զրոն որ մագնիսական միջօրէականը՝ աստղաբաշխականին հետ կը կազմէ, պյունիքն՝ նոյն տեղուցն մագնիսական խռորումը կը ցուցընէ:

Ուգնիսական ասեղը մինչեւ հիմա հորիզոնական դիրքով շարժող մասածեցինք ու անով խռորումը տեսանկը. բայց պատ. 403. եթէ պյանդիսի դիրք մը տալու ըլլանիք՝ որ կարենայ ուղաձիգ աղասի վեր վարժի՛ կը տեսնենք որ շիտակ հորիզոնական դրիւք չիկենար, հազար միշտ մէկ կողմը վար հակած կամ ծոած կ'ըլլայ կամ թէ ըսենք՝ հորիզոնական երեսին հետ անկիւն մը կը շինե, առ երեւոյթը Հ-Շ-Շ (Inclinaison) կը կոչուի: Պատ. 403ին ցուցածն պէս շինուած ու ու առանցքին վրայ շարժող ասեղ մը զանազան տեղերու հակումը շատ աղէկ կը ցուցընէ: Առ հակումը ամէն տեղ ու ամէն ժամանակ նոյն չէ: Այնպիսի գործիք մը՝ որով որ հակումը կը շափուի Հ-Շ-Շ-Շ կամ Հ-Շ-Շ-Շ կը կոչուի. ինչպէս Պատ. 404ը հակաչափ մը կը ներկայացընէ. ասոր մէջ հորիզոնական տանցքի մը վրայ շարժող



ասեղը՝ իր չօրս զին ուղղաձիգ դիբքով ու աստիճանաւոր շըր-
ջանակի մասնի, որուն վրայ ասեղը՝ ինչ եւ իցէ տեղայ ու ժա-
մանակի մագնիսական հակումը կը ցուցնէ. միայն թէ նայելու-

պատ. 404.


է որ ուղղաձիգ շրջանակին երեսը՝
ձիչդ մագնիսական միջորէականին
վրայ կը նայ:

Օանսագան զննութիւնները
ցուցցած են՝ որ հակման մեծու-
թիւնը գէպ ի հիւսիս երթարով կը
մեծնայ, եւ բեւեռնին կողմերը ա-
սեղը զրեթէ ուղղաձիգ կը կենայ.
անոր հակառակ գէպ ի հարաւ եր-
թարով կը քիչնայ եւ հասարակա-
ծին կողմերը կէտ մը կու գայ՝ ուր
հակումը ոչինչ կը լլայ, եւ թէ որ
աւելի յառաջ երթարու լլանք՝
կը տեսնենք որ հակումը գարձեալ
կը օկսի՛ բայց առջինին հակառակ

դիբքով, պյախնքն՝ ասեղին գէպ ի հարաւ գարձած կողմը
կը սկսի ծովիլ, եւ վերցապէս հարաւային բեւեռնին կողմերը կէտ
մը կու գայ՝ ուր որ ասեղը նորէն ուղղաձիգ կը կենայ:

Եթէ հասարակածի գոտուցն հակում ցցուցընող տեղերը
իրարու չետ կապելու ըլլանք՝ երկրիս չօրս զին կոր զիծ մը կը
ձեւանայ՝ որն որ Մաքնիսուն հասորուն կը կոչուի. եւ ասիկա
երկագնդին հասարակածին չետ նոյն չիդար:

Երկրիս՝ մագնիսի ասեղին վրայ ըրած բոլոր ազգեցու-
թիւնը՝ միայն ուղղագական է եւ ոչ թէ ձգողական. ինչու որ
եթէ ձգողական ըլլալու ըլլար՝ ան ատեն ասեղ մը մագնիսանա-
լէն ետեւ աւելի պիտի կը ուր գարձեալ թէ որ սնկի մը վրայ
մագնիսի ասեղ մը զներով՝ ջրոյ վրայ լողալ տալու ըլլանք՝
մագնիսական միջորէականին վրայ կը կենայ, գէպ ի հիւսիս ը-
ղալու ձիգ մը չիցուցըներ: Բայց թէ որ լողացող մագնիսին ու-
րիշ մագնիս մը մասեցընելու ըլլանք՝ կը տեսնենք որ լողացողը
կամ կը չեռանայ եւ կամ կը մօտենայ. ուրեմն թէ որ երկրին
ալ մագնիս մըն է նէ՝ իր բեւեռները ինչո՞ւ. համար ասեղը չեն
վանաեր կամ չեն ձգեր: Ասոր պատճառը յայտնի է. ինչպէս որ
վերջէն պիտի զրուցենք՝ մագնիսական զրութիւնը չեռաւորու-
թեան համաձայն կը տկարանայ. ուստի մագնիս մը լողացող
մագնիսին երկու բեւեռներուն վրայ ալ նոյն ազգեցութիւնը
չ'ըներ, իր կողմինին վրայ աւելի կ'ազդէ՝ քան թէ մէկային,
ուստի եւ հարկաւ ասեղը յառաջ կամ եւ կը շարժի. բայց եր-



կրիս թեւեռը լորացող ասեղին պյնչափ հեռու է՝ որ ասեղին երկայնամբ միանք ան հեռաւ որութեան համեմատ ոչինչ է, ուստի ասեղին մէկ թեւեռը պյնչափ զօրութեամբ կը ձգուի՝ որշափով որ մէկար կը վանատի:

313. Խոսարման ու հակման փոփոխութիւնը: — Խնչութեա որ ըստ ենք՝ մէկ խոսարման եւ մէկ հակումը փոփոխական է, զորօրինակ՝ 1580ին Փարիզի խոսորումը էր 11^o 30^o դէպ ի արեւելք, եարեն պակսելով՝ 1663ին զրեթէ ոչինչ եղաւ, անէկ եաւ զարձեալ մեծնայու սկսաւ, բայց դէպ ի արեւմաւաք՝ 1814ին 22^o 34^o դէպ ի արեւմաւաք խոսարեցաւ, որն որ առենամեծ խոսորակն եղաւ եւ եաւելն զարձեալ պղտիկնարա սկսաւ եւ 1852ին 20^o էր: Խակ հակումը 1671ին 75^o էր, եաւելն սկսաւ քիչնալ եւ հիմն զրեթէ 67^{1/2}^o է:


Վայ խոսարման ու հակման փոփոխութիւնը՝ որն որ երկրիս մազնիսական թեւեռան կամոց կամոց աւեղափոխութենեն կը պատճառի, Դարական փոփոխութիւն կը կոչուի: Բայց մազնիսի ասեղը ուրիշ շատ փոփոխութիւններ ալ կը ցուցնէ. Բնչովէս մէկ որ մասպրութեամբ զիսելու ըլլանք՝ կը աւեսնենք որ ասեղը շարունակ ճօճման մը մէջ է. Երրեմն զէպ ի արեւելք երրեմն դէպ ի արեւելք եւ սցին, իր հաւասարակշռութեան զիլլքէն կը հեռանայ, զարձեալ կոյ ճօճում^մ որն որ կանոնաւոր ու շըրջանաւոր է, կոյ ալ որ ոպատահական ու յանկարծական է. առջնները Օրական փափոխութիւն, խակ եաբնաները վնկարգ փոփոխութիւն կը կոչուին: Ընդ հանրապէս արեւը ելելէն սկսած՝ ասեղին հիւսիսացին թեւեռը դէպ ի արեւմաւաք կը շարժի ու իրիկուան ժամը 5ին կը սկսի ետ գտնալ:

Վաեզին վրայ մեծ ազգեցութիւն կ'ընէ հիւսիսայց ըստ ած լցոյր: Կայնովէս երկրաշարժը ու հրաբուխի մը բռնկիլը առանց ազգեցութեան չեն, եւ երրեմն աւելողական փոփոխութիւն ալ կը պատճառ են:

314. Երկրամազնիսականութեան սաստեռութիւնը: — Երկրիս մազնիսական հակումը ցուցնալ ասեղ մը իր հաւասարակշռութեան զիլլքէն խոսորցընելու որ ըլլանք՝ երկրիս մազնիսականութիւնը կը ջանայ որ ասեղը զարձեալ ասջի զիլլքին բերէ, ուստի ասեղը նոր իրեն մնալով՝ ճօճումները ընելով դարձեալ կը կենայ: Աս ճօճումներան ամէն մէկուն համար պահանջուած ժամանակի կամ անուղղութեամբ մէկուն ասսուկութենեն կախում ունի: Արեմն մի եւ նոյն ասեղը կը նայ աւելի շուռ ճօճալ՝ մէկ որ երկրիս մազնիսականութիւնը իր վրայ աւելի սաստիկ ազգեցութիւն ընելու ըլ-

լոյ : Աւրեմն մազնիսական առեղով կրնանկը զանազան տեղերու մազնիսականութեան սասակութիւնը փորձել ու իրարու հետ համեմատել . այսինքն նայերու է որ օրոշեալ առենուան մը մէջ՝ բնչպէս բանկը հինգ վայրկենի մէջ՝ մի եւ նոյն մազնիսական առեղով զանազան առեղուանկը որչափ ճօնում կ'ընէ . աս եղանակաւ զանազան մէկ առեղուոյ երկրամազնիսականութեան սասակութեան մէկաբնին հետ ունեցած համեմատութիւնը կը ցուցընեն , որովհետեւ երկրամազնիսականութեան սասակութիւնները պյառէս կը համեմատին իրարու հետ՝ բնչպէս մի և նոյն առենուան մէջ եղած ճօնմանց քառակուսին :

Ըստծնիս միայն երկրամազնիսական զօրութեան հօրիզոնական մասն է , եւ որպէս զի բոլորը դանենք՝ հակման առեղին ճօնմու մներուն միտ պիտի դնենք . բայց ասով ճիշդ չըլլար . անոր համար միայն խոտորման առեղով ալ կրնայ դանուիլ , թէ որ նոյնին ձեռով հօրիզոնական սասակութիւնն ու գարձեալ հակման անենեան մեծութիւնը ճանչնարու ըլլանք : Կաեւ կազմածի մը ձեռով ալ կրնանք երկրամազնիսականութեան ամբողջ սասակութիւնը դանել , թէ որ բասած երկու բաներնիս ծանօթ ըլլալու ըլլայ . զորաբինակ Պատա . 405ին մէջ արք հօրիզոնական սասակութիւնը ցուցընէ . հիմա թէ որ նոյն առեղոյն հակման պատա . 405 . Հաւասար սանկիւնը շինելու ըլլանք , եւ թէն ալ ուղղաձիգ զիծ մը քաշելու ըլլանք , ան առեն ազը ամբողջ սասակութիւնը կը ցուցընէ :



թէ որ $n = 0$ է նէ , երկրամազնիսականութեան ուղղութիւնը միայն հօրիզոնական երեսի մը վայ կ'ընայ . ուրեմն մազնիսական հասարակածին վրայ՝ հօրիզոնական սասակութիւնը՝ ամբողջ սասակութիւնն է : Ընդհանրապէս որչափ որ մազնիսական հասարակածին մասը ոչինչ է :

Երկրամազնիսականութեան սասակութիւն փորձերը ցուցած են՝ որ ամբողջ սասակութիւնը հասարակածին վրայ ամենէն քիչն է եւ այնչափ կ'աճի որչափ որ դեպի ի հիւսիս կամ հարա կը մասեցուի : թէ որ երկրիս վրայ հաւասար մազնիսականութիւն ունեցաղ կետերը իրարու հետ կապելու ըլլանք՝ զանազան կոր գծեր ու շրջանակներ կ'ելլեն , որոնք Հասկանաց (Isodynamique) զիծ կ'ըսուին :

315. Երկրամազնիսականութեան երկաթին վրայ ըսած ազդեցութիւնը , — թէ որ 6 մինչւակ 10 աւեսիմեդր երկայն

երկաթէ գաւազան մը հակման ասեղին ուղղութեամբը բռնելու ըլլանք, երկաթը երկրիս մագնիսականութեամբը մագնիսական զօրութիւն կը ստանայ, եւ վարի ճոթը հարաւային ու վերինը հիւսիսային մագնիսականութիւն կը ցուցընէ. եւ թէ որ գաւազանը փոխելու ըլլանք՝ անմիջապէս բեւեռներն ալ կը փոխուին: Նոյն ազգեցութիւնը՝ բայց տէար եղանակաւ՝ ուղղաձիգ կախուած երկաթէ գաւազաններու վրայ ալ կը տեսնենք, նաև ուրիշ ամէն երկաթէ գաւազաններու վրայ ալ, բայց այնչափ տէար՝ որ չափ որ բռն հակման ասեղին ուղղութենէն կը հեռանան, եւ զրեթէ ամէն երկաթի վրայ ալ նոյն բեւեռականութենէն կը տեսնուի:

Երկիրս երկաթէ գաւազանի մը մագնիսական հեղանիթեները իրարմէ բաժնելու ատեն՝ կրնանք քանի մը կուանի հարուածով՝ նոյն երկաթը տեւողական մագնիս ընել: Աս հարուածը ան կ'ընէ որ երկաթին ազգեին զօրութիւն մը կու տայ՝ բաժնուած հեղանիթեները նորէն չմիացընելու: Ըսածներնէս կրնայ մեկնուիլ որ՝ ինչու համար դարրինի մը գործիքները մագնիսացած կ'ըլլան:

316. Ո՞ ագնիսական զօրութեան նուազելուն օրէնքը: — Այդէն ամէն մարդ կրնայ յառաջուընէ գուշակել՝ որ ինչպէս ամէն զօրութիւնները՝ ասանկ ալ մագնիսական զօրութիւնը՝ հեռաւորութեան համեմատ կը պատիկնայ. այսինքն՝ 2,3,4 անգամ՝ հեռաւորութեան մէջ՝ 4,9,16 անգամ՝ նուազ կ'ազգէ:

Վսիկա թէ որ փորձով իմանալ ուզելու ըլլանք՝ գժուարութեան մը կը հանդիպինք, որովհետեւ միշտ երկու բեւեռ մէկաեղ կ'ազգեն. բայց կրնայ երկայն մագնիսական գաւազան մը առնուիլ, որով բեւեռին մէկուն ազգեցութիւնը մէկալինը չարէ: Աւստի առնունք մագնիսական ասեղ մը ու դերձանէ կախելով՝ հօրիղոնական երեսի վրայ ճօճացընել տանք. հիմա ուղղաձիգ դիրքով երկայն մագնիսական գաւազան մը ասեղին մագնիսական միջօրէականին վրայ բռնելու եւ ասեղը մերձեցըներու ըլլանք՝ կը տեսնենք որ ասեղին ճօճումը կը շուտնայ. եւ այնչափ աւելի կը շուտնայ՝ որչափ որ կը մօտենայ. եւ ճիշդ զննութեամբ լսուած համեմատութիւնը կ'ելլէ, այսինքն մագնիսականութիւնը՝ հեռաւորութեան երկրորդ կարողութեան կամ քառակուսւոյն հետ խոտորնակ կը համեմատի:

Ազգէր գերմանացի բնագէտը աս յառաջադրութիւնը անկէ ցուցած է՝ որ մագնիսի մը ամրող զօրութիւնը (այսինքն երկու բեւեռներուն զօրութիւնները մէկուեղ առած) հեռաւորութեան երրորդ կարողութեան կամ խորանարդին հետ խոտորնակ կը համեմատի: Եւ թէ իրաք այսպէս կը համեմատի՝ աս եղանակաւ կրնայ ցուցուիլ. ասաթիմանաւոր գաւազան մը կ'առնուի ու մագնիսական միջօրէակ անին վրայ

ուղղանկիւն կը դրուի եւ մէջտեղն ալ կողմացոց մը կը հաստատուի (Պատ. 406). Հիմա թէ որ աստիճանաւոր գաւազանին վրայ Տ մագնիսի գաւազան մը գնելու ըլլանք, ասեցը կը սկսի խռորիլ. Եթէ մագ-

նիս . 406 .



նիսը աւելի մերձեցրնելու կամ հեռացրնելու ըլլանք՝ աստիճաններէն ու ասեղին քիչ կամ շատ խռորելէն՝ նոյն օրէնքին ստուգութիւնը կ'իմանանք :

Երկրիս մագնիսականութեան երեւոյթները մեկնելու համար բնագէտները շատ ենթադրութիւններու զիմանծ են. բնագէտ Պիոյ¹ մագնիսին խռորութեան ու հակումը՝ երկրիս մէջ պզոի ասդին անդին ցրուած մագնիսներէ մեկնած է : Հէլլէ² երկրիս մէջ շորս հատ մագնիսական բեւեռ դրած է, լուլը³ երկու . Ծգայնհայզէր երկրիս մէջտեղը շարժող մագնիսական մոլորակ մը դրած է, ոմանք ալ երկրիս մագնիսականութիւնը իր տիեզերաց մէջ ունեցած գիրքէն է կ'ըսեն, եւ ոմանք արեւէն է կ'ըսեն : Ումանք աւելի գիտական եղանակաւ երկրիս երեսին վրայ կը մտածեն, այնպէս որ հիւսիսային մասը հիւսիսային, իսկ հարաւայինը հարաւային մագնիսականութեամբ տոգորուած կը գնեն . եւ անոր զօրութիւնը դէպ ի բեւեռ աւելցող կը մտածեն . յայտնի է որ աս դրութեամբ՝ արեւուն ջերմացոցիչ զօրութիւնը մագնիսականութեան վրայ մեծ ազգեցութիւն կրնայ ընել, որով եւ մագնիսական փափոխութիւնները կրնան մեկնուիլ : Բայց մագնիսականութիւնը իրրեւ հեղանիւթ մտածուած՝ ելէկտրական հեղանիւթին շատ կը մտնենյ, այնպէս որ շատ բնագէտներ մագնիսականութիւնն ու երեկորականութիւննը իրարու հետմագրնելու կը ջանան, եւ մէկը մէկային իրը եղանակաւորութիւնը կը մտածեն, եւ իրգը ալ մէջերնին զարմանայի կապակցութիւն կը աւենինք : Բայց առ նկատմամբ դեռ ժամանակէն մեծ լրւաւորութիւն կը սպասուի :

1 1771ին Փարիզ ձնած. Արակոյին բնագէտ մըն է :
ու Փուլէ էին հետ մէկան նոր ասեւ 3 1707ին Պապէլ ձնած՝ գերմանացի նուան բնագիսութիւնը ծաղկեցրնող՝ երեւելի մամլ է մագիստրուներէն ու բնագէտներէն մէկն է :

2 1636ին Լոնսոն ձնած՝ երեւելի

ՀԱՏԱՆ

ԵԼԵԿՏՐՈՆԻ ԱՆԱԽԹԵԱՆ ՎՐԱՅ

Գ Լ Խ Խ Ա Ը

ԺՈՒՄՇԱՄԲ ՊՈՅԱՌՈՒՄ ԵԼԵԿՏՐՈՆԻ ԱՆԱԽԹԵԱՆ ԵԲ ԱՐ ԱԶԴԵԱՌԱԽԹԵԱՆԵՐԸ

317. Ելեկտրականութիւն : — Ելեկտրոնի անութիւն (Electricité)՝ լուսոյ ու ջերմութեան պէս՝ երկրիս վրայ ի սկզբանեւ ի վեր անընդհատ կը գործէր, բայց նոր ժամանակներուն ոգին եղաւ որ զինքը ծածկող առագաստը վեր առաւ, եւ անով չէ թէ միայն անկէ պատճառած անհամար երեւոյթներու ալ լցու հաղորդեց. հասաւ քաղաքական յառաջադիմութեան ալ ուրիշ մէկ անսպառ աղբիւր մը շնորհեց: Ասոյց է ծանօթ էր հիմներուն սամեմն (τὴλεκτրօν էլեկտրոն)՝ ձգողական զօրութիւնը, բայց հիմնակուան ելեկտրականութեան գաղափարը անոնց քով պարապ տեղ կը փնտանք. եւ կրնանք ըսել որ առ զիսութեան միայն անոնցը (ելեկտրականութիւն², յունարէն տիեզերու բառէն) հիմներուն պարտըկան ենք:

Արովկետեւ ելեկտրականութիւնը լուսոյ կամ ջերմութեան պէս անմիջապէս զգացարանաց տաք չ'ընար, հասաւ զօրութիւն մ'ըլլալուն՝ բառը ըսելով՝ ինչ ըլլալն ալ չենք կրնար իմանալ, անոր համար փորձերու զիմելու ենք: Մարմին մը՝ ինչպէս ապակիէ գաւազան մը՝ հասարակ կամ սովորական վիճակի մէջ՝ թեթեւ պղտի առարկաներ, ինչպէս՝ թղթի կտորուանք, թանձրուենիի (ժ-ը-ը-ը- ո-ո-ը) միջուկ, եւ այլն, իրեն ձգելու յատկութիւն մը շիցուցներ. բայց նշյն ապակին՝ բրդեզէն կամ մետաքսեզէն լաթով մը շիկելու որ ըլլանք՝ անմիջապէս թեթեւ

1 Քրիստոնէ 600 տարի յառաջ բազէս փիլիսոփոլիք ձանութ ըլլալը զիսենիք:

2 Թէ որ առ եւրոպական բառն ալ՝ հայացքնեւ ուրիշ ըլլալը Առաջանաւինեան ըսելու ենք. բայց ինչպէս շատ անզամ մին բառեր հայոցներու. մէջ կը պատճենի, հոս ալ անպատճենիւն մը կը ձնանի. ինչու որ Եւրոպացիք շատ անզամ շատ բառերի ասվորութիւն եղած, անանկեկած, եւ միանգամցն առարագ դի ու ըլլալով՝ անխիդիք կը գործածեն. ուր որ եթէ նոր շնուր ու յար-


մարդունեւ կարենացին՝ անտարակոյաց էքին կրնար նոյն անոնց եամ իմաստը պահէւ. զօրորինակ ու էլեկտրութեան մէջ բառը բառ ներեան յարմար բառ մը՝ որովհետեւ. նոյն զօրութիւնը մինակ սամեմն (էլեկտրոն) վայց կամ անկէ չէ. բայց առ բառը ոչ սամորութիւնը կը ներէ թող տալու. ոչ ալ ան բառին արմատը եւրոպական զործածական լեզուի բառը ըլլալով՝ ուրիշ բառ բանքու եւ ուրիշ բառ իմացնելու վախ կու ասյ. ուստի իրեւն նորաւոր նորանար բառ մը կը գործածական:

մարտինները իրեն ձգելու ու վանտելու յատկութիւն կը ստանայ (Պատ. 407). ապակւոյն տեղ կրնայ առնուիլ կնքամում,

պատ . 407 . կամ ծծմբոյ գաւազան մը , կամ սամք , կամ կութեմա - բերդա , եւ այլն : Աս երեւութին պատճառը ահաւասիկ՝ Ելեւութեան մէջ՝ կը կոչենք , իսկ ան մարմինը որուն վրայ ելեկտրա - կանութիւն կը տեսնենք՝ Ելեւութեան կը կոչենք :

Արքեպիսկոպոսականութիւնը փորձելու համար՝ Պատ. 408ին
մ.ջ նկարուած ելեկտրական ճօճանակը կը գործածուի, որն որ մետաքսէ-
կախուած՝ թանժբուենոյ միջուկէն շնուռած զնդակէ մը կազմուած է,
և առ զնդակը մարմինէն ձգուելով՝ ու վանառելով՝ անոր ելեկտրա-
կանութիւնը կը ցուցընէ :

卷之三



Եմեկորակնառութեան զիլիսաւոր յատկութեան վրայ աս ալ աւելցընելու է որ եթէ շփուած ապակւ ոյն երկայնութեանը վրայ մատուքնիս քայլեցընելու բանակը կացներ կը տեսնենք, եւ ձայն մը կը լսենք. գարձեալ շատ շփելով՝ ֆոնֆորի նման մասնաւոր հստ մը կ'առնենք:

Թաէ որ շինելով զանազան մարմեց եւեկ-
տրականութիւնը փորձելու ըլլանք, ամենուն վրայ
ալ եյեկտրականութիւն չենք տեսներ. ինչպէս
մետաղ մը ձեռուունիս բաներգ՝ ամենայն զօրու-
թեամբ ալ շինելու ըլլանք եյեկտրական ճօճանա-
կին վրայ ձգողութեան եւ ոչ հետքը կը ցուցընէ:
մարմինները կընան երկու բաժնուիլ՝ էլեկտր-
աց աս բաժանումը ուղիղ չէ. որպէսկեւե-
նութիւն ցուցընող մարմինները, ինչպէս է մե-
նութիւն ցուցընենին ուրիշ մէկ պատճառէ մըն-
նանք:

Ասոր համար բոլոր մարդիները կինան երկու բաժնութիւն չեն ունեցուի ու Աշխատութեան Բայց առ բաժնանութը ուղիղ է և սրավիշտեան շփելով ելեկորականութիւն չցուցընազ մարդիները, ինչպէս է մետաղները, ելեկորականութիւն չցուցընենին ուրիշ մէկ պատճառէ մընէ, որն որ հիմա կիմանանք:

318. Հաղորդող ու Հաղորդող մարմիններ : — Կոչէ
անգղիացի բնագետը 1727ին գտաւ որ մետաղներն ալ կը նաև
ելեկտրական վիճակ ունենալ . առաւ ապակիէ մշջը պարապ
գաւաղան մը ու մէկ ճոմթը սնկով գոցեց ու սնկին վրայ մետաղէ
պղտի գաւաղան մը խոժեց . ետքէն ապակին շիմածին պէս՝ տե-
սաւ որ մետաղն ալ ելեկտրական վիճակի մէջ կը մօնէ . աս ե-
ղանակաւ կրնան ամէն անելել կտրական մարմիններ ելեկտրա-
կան ըլլալ : Աւրեմն աս մարմինները ուն մէջի իրական տարրե-
րութիւնը ինչ բանի վրայ է . անոր վրայ է՝ որ ոմանկը ելեկտրա-
կանութիւնը դիրաւ կը հաղորդեն , ոմանկը ալ դժուարաւ . եւ
կամ ոմանկը Հառուրդու՝ ոմանկը Հառուրդու են . ելեկտրայարմար-
ները՝ Հաղորդող , իսկ անելել կտրականները՝ Հաղորդող են : Ասկէ

1 Որովհեմուեւ առ Հաստիծիս մէջ անզամ նոյն բարին տեղ Ե գիրը կը լըլքութիւննեն բնակ բառը շամակը հանդիսի, համաստութեան համար շատ


է որ երկաթը պարզ շփելով ելեկտրականութիւն շիցուցըներ, բնչու որ ունեցած ելեկտրականութիւնը շուտով մը մեր ձեռքին հաղորդելով՝ ինք առ անց ելեկտրականութիւն կը մնայ . իսկ անոր հակառակ ապակին հաղորդող ըլլալով ունեցածը կը պահէ . անոր համար ալ միայն շիտուած տեղը ելեկտրականութիւն կ'ունենայ , և և եթէ մէկ կողմը ձեռք գոցընելու ըլլանք, միայն նոյն տեղէն ելեկտրականութիւնը կը կորսուի . իսկ մէտաղը միշտ ամէն կողմ՝ ելեկտրականութիւն կը ցուցընէ ու թէ որ մէկ կէտի մը վրայ ձեռք գոցընելու ըլլանք՝ բոլոր ելեկտրականութիւնը կը կորսընցընէ : Աս ըսածնիս բոլորն ալ ելեկտրական մեքենային՝ վրայ աղեկ կը տեսնուի . բնչովէս թէ որ իրեն ելեկտրականութեամբ լցուած հաղորդիչին մետաքսեայ թելէ կախուած կամ ապակիէ պատուանդանի վրայ հաստատուած մետաղ գոցընելու ըլլանք՝ բոլոր մետաղը ելեկտրական վիճակի մէջ կը մտնէ . բայց նոյն մետաղը մետաղէ թելով մը գեանի հետ հաղորդածնուս պէս ելեկտրականութիւնը անմիջապէս կը հաղորդուի կը կորսուի :

Ծածներնէս կը հետեւի որ մետաքսը, ապակին, բնչովէս նաեւ ինքամումը, փայտը, և այլն, հաղորդող ըլլալով՝ հաղորդող մարմինները ելեկտրական վիճակի մէջ կը պահէն, կամ էս իռա-օնէն (isoler) և անոր համար ալ կառ-շ-շ-դէն (Isolateur) կը կոչուին: Հաղորդող մարմին մը կղզիացեալ կ'ըսուի նէ՝ ամէն կողմանէ կղզիացեալ կ'իմացուի . անոր համար ոգը թէպէտ հաղորդող է, բայց թէ որ խոնաւ ըլլալու ըլլայ՝ հաղորդող կ'ըլլայ, որովհետեւ ջուրն ու ջրաշողին աղեկ հաղորդող են:

Մարդուս մարմինը աղեկ հաղորդող է՝ անոր համար ելեկտրական մեքենայի մը հաղորդիչը բանելու ըլլայ՝ բոլոր ելեկտրականութիւնը կ'առնու ու գեանին կը հաղորդէ . բայց թէ որ հաղորդող մարմեոյ մը վրայ, բնչովէս ապակու յ կամ խիժի վրայ կենալով՝ կղզիանալու ըլլայ՝ բոլոր մարմինը ելեկտրական վիճակի մէջ կը մտնէ :

Ամենէն աղեկ կղզիացուցիչներն ալ կրնան հաղորդող ըլլալ՝ թէ որ վրանին ջրաշողի նստելու ըլլայ . անոր համար ելեկտրական փորձերու մէջ կղզիացուցիչները միշտ սրբերու ու չորցընելու է :

Պատա . 409.



1 Տես Յոդուած 325.


Մարմինները հաղորդող ու Հհաղորդող բաժնեն ալ այնապի ու զեզ չէ, աւելի աղեկ է՝ Առէն ու Գել հուշուրած ըսել . բնչու որ բացարձակ հաղորդող կամ հաղորդող չկայ:

319. Կրական ու ժխտական ելեկտրական մարմիններ: — Եթէ ելեկտրական ճօճանակ մը (Պատա . 409) առնունք ու շիտուած ապակին կամ կնքամումը՝ գնդակին մերձեցընենք, գնդակը անմիջապէս էս յդունք ու գաւաղանին կը դաշտ:

ասով գնդակին ելեկտրականութիւն հաղորդուելով՝ ու չ-ընդունել. եւ թէ իրաք ելեկտրականութիւն հաղորդուած է, անկէ յայտնի է որ եթէ գնդակին ձեռք դպցընելու ըլլանք՝ գաւազանեւն նորէն կը ձգուի. եւ գարձեալ՝ վանտուած ատենը բնական վիճակի մէջ եղող մարմիններէն կը ձգուի, որն որ գնդակին ելեկտրականութեանը նշան է: Ուրեմն ելեկտրականութեան վրայ ձգողութեան ու վանտութեան դօրութիւն կայ:

Եթէ երկու ճօճանակ առնելու ըլլանք՝ (Պատ. 410) ու մէկուն ապակւով ելեկտրականութիւն հաղորդենք ու մէկամին

Պատ. 410.



ալ կնքամոմնով, ան ատեն աս զարմանալի երեւոյթը կը տեսնենք. ապակիէն վանտուած գնդակը՝ կնքամոմէն կը ձգուի, իսկ կնքամոմէն վանտուածը՝ ապակիէն կը ձգուի: Ուրեմն ապակւոյն ելեկտրականութիւնը խիժին կամ ուետինն ելեկտրականութեան հետնոյն չէ, զատ բնութիւն ունի: Ուստի


երկու տեսակ է կը զանազանուի, Առ-ի-ս ու Խէջէ կամ Ուետինն էլէկտրականութիւն (Electricité vitrée et E. résineuse): Ապակւոյ ելեկտրականութիւնը նաև Դրույն կամ Հաստատինն էլէկտրականութիւն (E. positive), իսկ խիժինը Ժիշեական կամ Ուրցական էլէկտրականութիւն (E. négative) ալ կը կոչուի, որոնք + ու — նշաններով կը նշանակուին: Աս երկու տեսակ ելեկտրականութեանց մէջն ալ մագնիսականութեան մէջ ըսուած օրէնքնիս կը տեսնենք, այսինքն «Զհամազգի ելեկտրականութիւնները իրար կը ձգեն, իսկ համազգինները իրար կը վանանեն»:

Երկու տեսակ ելեկտրականութեան դիւտը 1734ին Տիեֆէ գաղղիացի բնագէտը յայտնեց: Աս երկու տեսակները մարմեյ մը հաւասարաչափ հաղորդելու ըլլանք՝ նոյն մարմինը ելեկտրականութիւն չիցուցներ, այլ կը չէ զորանայ. աւստի միջան հակառակ ազդեցութիւն յառաջ կը բերն: Ասոր ալ միջ դներու է որ ելեկտրականութիւն մը ծնանելու ատեն՝ երկու տեսակն ալ մէկտեղ կը ծնանին. ինչպէս շիռուղ ու շիռղ մարմիններուն վրայ կը տեսնենք, այնպէս որ եթէ մէկը դրական ելեկտրականութիւն կը ցուցնէ նէ՝ մէկայր ժխտական կը ցուցընէ:

320. Ելեկտրական հեղանիթ: — Ելեկտրական երեւոյթները յառաջ ըերող պատճառը մէզի անծանօթ է, բայց որպէս զի աս երեւոյթները շղթայի մը բերենք ու իրարու հետ կապենք՝ տեսութիւն մը կազմելու կամ եղածներէն մէկն ընդունելու հարկաւորութիւն կայ: Բայց յայտնի է որ աս տեսութիւնն ալ հաւանականութիւն մը պիտօք ունենայ: Անոր հա-

մար ելեկտրական անհջողի հի հեղանիւթի մը կը դիմենք, զորն որ
բոլոր բովանդակ բնութեան մէջ տարածուած թափանցած կը
մատածենք : Ֆրանքինին¹ նայելու ըլլանք, ինք մի միայն հեղա-
նիւթ մը կը դնէ՝ որն որ իր հիւլեները կը վանտէ, իսկ նիւթին
հիւլեներէն կը ձգուի . ապակեցն ցուցցած երելեկտրականու-
թեան առաւելութենէն է . կ'ըսէ, եւ կնքամնմինը ելեկտրա-
կանութեան պահութենէն, իսկ մարմնոց անտարբեր վիճակը՝
ելեկտրականութեան հաւասարակշռութեանը վրայ կը դնէ : Աս
իրեն Միաւորական տեսութիւնը հանճարեղ տեսութիւն մըն
է, բայց շատ գժուարութիւններու կը հանդիպի : Բնադէտներու
մէջ ամենէն աւելի ընդունելիութիւն գտնող տեսութիւնը
երկուորական տեսութիւնն է, որն որ երկու իրարու հակառակ
ելեկտրական հեղանիւթներ կը դնէ : Աս երկու հեղանիւթ-
ները մարմնոց հիւլեներէն կը ձգուին, ու իրար կը ձգեն.
բայց նոյն հեղանիւթին համազգի հիւլեները իրար կը վարն-
տեն, աս երկու տեսակ հեղանիւթները մի եւ նոյն մարմնոյն
մէջ՝ իրարու հետ միացած գտնուելով իրար կը չէզգացը-
նեն նէ, ան ժամանակ մարմինը բնական վիճակի մէջ կ'ըւ-
լսու . բայց թէ որ մարմնոց մը մէջ աս հեղանիւթները իրարմէ
բաժնուելու ըլլան, նոյն մարմինը ելեկտրական կ'ըւլսու . դրա-
կան ելեկտրականութիւն կ'ունենայ՝ թէ որ ապակւոյ եր տի-
րող կամ աւելի է . իսկ ժխտական Ե կ'ունենայ՝ թէ որ ունտ-
նական եր կը տիրէ . եւ աս աւելի եղած ելեկտրականու-
թիւնը՝ ու ելեկտրականութիւն կ'ըսուի : Ելեկտրական հե-
ղանիւթը մազնիսականէն գլխաւորաբար անով կը տարբերի
որ մազնիսականը մարմնոյն հիւլեներէն դուրս չ'ըլլեր, իսկ ե-
լեկտրականը ապատութեամբ մէկ մարմինէն մէկալին կրնայ անց-
նիլ ու յառաջանալ, կամ հազրողուիլ:

Աս տեսութենէն յառաջ կու գայ եւ իրօք ալ այնպէս է
որ՝ երրոր շփելով մարմնոց մը վրայ + Ե ազատ կ'ըլլայ, նոյնչափ
պատ . 411 . ալ — Ե կը ծնանի, առնունք երկու հատ կը ըռ-
լըրչի տախտակներ, որոնք զանազան նիւթերէ ըլ-
լան (Պատ . 411), բայց աւելի դիւրութեամբ ը-
նելու համար՝ մէկը ապակի ու մէկալը փայտ ու
վրան կաշխով ծածկուած եւ անոր վրան ալ ա-
մայքամ՝ քսուած ըլլայ, եւ աս երկու տախտակնե-
րուն վրան մէյմէկ ապակի ունելիք կամ կոմ հաստատուած ըլլայ, որպէս զի բռնելու ատեն միշտ
կզզիացեալ մնան . հիմա ասոնք կոմերէն բռնած
իրարու շփելու ըլլանք՝ քանի որ վրայէ վրայ կե-



ցած են ելեկտրականութեան հետք մ'ալ չեն ցուցըներ . բայց իրարմէ բաժնածնուս պէս մէկը + է, մէկալնալ — և կ'ունենայ :

Որովհետեւ ամէն մարմին երկու տեսակ ելեկտրական հեղանիւթէն ալ ունի, անոր համար կրնայ երբեմն + երբեմն — և ունենալ, միայն շփող մարմնոյն ներքին ու արտաքին յատկութենէն, բարեխառնութենէն ու շփելու եղանակէն կախում՝ կ'ունենայ . զորորինակ ապակին բուրդով կամ մետաքսով շփելով՝ ինք + և կ'ունենայ, իսկ բուրդը — և . իսկ թէ որ մուշտակով շփուելու ըլլայ՝ ինք — և կ'ունենայ, իսկ մուշտակը + և : Աւրեմն + և կ'ըսուինէ ճիշդ եղանակաւ ան եւ լեկտրականութիւնը կ'իմացուի, զորն որ ապակին բորդով կամ մետաքսով շփուելով կ'ունենայ :

321. Կընկորականութեան հաղորդուիլը : — Վզատ ելեկտրականութիւնը թէ անմիջական շօշափմամբ եւ թէ մեծ հեռաւորութեան մէջ՝ մարմինէ մը ուրիշ մարմին կրնայ անցնիլ . բայց աս հաղորդութիւնը միշտ մարմնոյն հաղորդականութենէն ու երեսին մեծութենէն կախում ունի :

Դէշ հաղորդողի մը ու աղեկ հաղորդողի մը ինչ եղանակաւ ելեկտրականութիւնն ընդունելու արգէն զրուցած ենք : Նյունպէս ելեկտրական կայծն ալ յիշած ենք, որն որ ան ատեն կը պատճառի՝ երբոր առանց անմիջական շօշափման՝ ելեկտրականութիւնը մարմնէ մը ուրիշն կ'անցնի . զորորինակ շփուած ապակւցն վրայ մատուքներնիս կամ մետաղեայ գաւազան մը քալեցընելու ըլլանք՝ պղտի կայծեր կը տեսնենք . եւ բաց ասկից ճամթրացող ձայն մ'ալ կը լսուի : Եթէ ելեկտրացեալ մարմինը՝ մեծ երես ունինէ, բնչպէս է ելեկտրական գործիքն հաղորդիչը, կայծերը մեծ ու զօրաւոր կ'ըլլան եւ կը նան մինչեւ **12** մատ հեռու ցատկել եւ խիստ պայծառ լցու կ'ունենան ու սաստիկ ալ ձայն կը հանեն :

Ես ելեկտրական կայծը՝ ամենէն յառաջ Օդդոյ կուէրիքը դիտեց, որն որ միանգամայն օդահանին գտակը եղած է . ետքէն Տիւֆէ ցուցուց որ մարդուս մարմինն ալ կրնայ կայծեր տալ՝ թէ որ կղզիանալու ըլլայ: Խսիկա ընելու համար մարդը ապակիէ ոսքերով աթոռի մը վրայ կը կեցընեն ու մարմինը ելեկտրական գործիքն հաղորդիչն հետ հաղորդութեան մէջ կը դնեն . ետքէն գործիքը գարձնելուն պէս՝ մարդը մարմնոյն մանաւանդ երեսին վրայ տեսակ մը անվեսաս զգացում կ'ունենայ ու մազերը կը անկուին . արդ աս վիճակին մէջ՝ ուրիշ չկղզիացեալ հաղորդող մը՝ բնչպէս ուրիշ մէկ մարդ մը մատուքներուն յօդուածին ոսկրով մերձնալու ըլլայ՝ կայծ մը կը ցատկէ, որն որ այնչափ զգալի կ'ըլլայ՝ որչափ հեռուէն կը ցատկէ :

Աշրոր ելեկտրականութիւնը կղզիացեալ հաղորդողէ մը ուրիշի մը անցնելու հաղորդուելու ըլլայ՝ միշտ անոր երեսին մէծութեան համեմատ կը հաղորդուի. ուրեմն որպէս զի կղզիացեալ հաղորդող մը իր բոլոր ելեկտրականութիւնը կորսունցընէ՝ պյևսիսի հաղորդողի մը հետ հաղորդութեան մէջ զնելու է որն որ իրմէ անհամեմատ մեծ է, զորօրինակ գետնի հետ որպէս հաղորդու անով բոլոր երկրին երեսին հետ կը հաղորդուի ու անհետ կը կորսուի: Եւ եթէ կղզիացեալ ելեկտրացած մետաղէ զնդակ մը՝ ուրիշ հաւասարաշափ ու կղզիացեալ բայց չելեկտրացած մետաղէ զնդակի մը դպրունելու ըլլանք՝ (Պատ. 412)


Պատ. 412.




իր ելեկտրականութեան կէսը միայն կը կորսունցընէ: Ասկէ է որ եթէ ելեկտրական մէքենացին հաղորդչին կղզիացեալ մետաղէ զնդակ մը մօտեցընելու ըլլանք՝ ակար կայց կռւ տայ, խակ մէ որ չկղզիացած մը մօտեցընելու ըլլանք՝ զօրաւոր կայց կռւ տայ: Ելեկտրական կայցերով դիւրավառ նիւթեր կը բռնկին, բնչպէս կէս մը մարած ճրագը, եթերը, ալբուլը, շատաչող կազը եւ պյն: Յստակաշափը՝ ասոր վրայ շինուած է, նյժնպէս ելեկտրական ատրճանակն ալ, ասիկա պղուի մետաղէ աման մըն (Պատ. 413), որն որ մնկէ խցանով գոցուած է, ասոր մէջը՝ ոգ եղած առեն ջրածին ալ կը խոժուի եւ կամ թթուածինի ու ջրածինի խտուորզը կը լեցուի: ամանին երեսին վրայի ծակէն կնքրամունք գոցուած ու կղզիացած օգախիս թթել մը անցած է՝ որուն երկու ճոմիր օ զնդակներ կան: հիմա զուրսի զնդակին ելեկտրականութիւն հաղորդածնուոս պէս ներսի զնդակը գէոյ ի ամանին ներսի երեսին կայց մը կռւ տայ, որով եւ օգը բռնկելով խցանը սստակութեամբ ու շառաչմամբ կը ցատկէ:

322. Իսամ անմանի ելեկտրականութիւն: — Տեսանք որ ելեկտրական հեղանիթիներէն չհամազգիները իրար կը վանանեն, առ ձգողութիւնն ու վանազութիւնը չէ թէ միայն ազատ եղած ու բաժնուած հեղանիթներուն վրայ՝ հապանակ կապուածներուն վրան ալ կը տեսնուի, եւ ասկէ է որ երբոր ելեկտրական մասմին մը՝ հասարակ մարմնոյ մը Գըշշընելու ըլլ-

Պատ. 413.



բանք՝ նոյն մարմնացին կապուած ելեկտրականութիւնը կը բաժանուի ինչպէս մազնիսներուն մէջ, ըստնր թէ՝ կղզիացեալ հաղորդող արին (Պատ. 414) — ելեկտրացեալ յի մարմնը մօտեցընենք, նոյն առենք արին միացեալ երկու ելեկտրական գլաս. 414.



ևութիւնները կը բաժնուին եւ նկատ ելեկտրական վիճակի մէջ կը մասնէ, եւ դին մատ եղած ծայրը + եւ, իսկ հեռաւորը — եւ կունենաց, որովհետեւ յի հաղորդողին + եւը կը ձգէ ու — ը կը վանակ : Եւ թէ իրաք հաղորդողին ելեկտրականութիւնը բաժնուած է՝ ելեկտրափորձիչը (Պատ. 415) կը ցուցընէ, որն Պատ. 415. որ երկրացն կերպարանէ կամ վերնիճած առակիէ կութագ արօյրեաց թիթեզ մին է, առ կը թիթեզը ամին կացընելու ըլլանք՝ յի գաւազանը նոյն առջը կեցած առեն՝ թիթեզը ամին ելեկտրականութեամբը կը լիցուի, հիմն առ լիցուած թիթեզը՝ խիժի ելեկտրականութիւն ունեցող ելեկտրական ճօճանակին մօտեցընելու ըլլանք՝ կը առենենք որ ճօճանակին զնդակը կը վանառի, ուրիմ ըսել է որ ար եւ ունի եւ : Եւ ունի եղեր, նշնագէս ըին ելեկտրականութիւնն ալ առ եղանակաւ կընանք փորձել առենել : Բայց առելի գիւրութեամբ կը լից երբար առ յէն կրկին զնդակէներ կախենք, ասոնք իրարմէ բաժնուելով՝ կիմացընեն որ հաղորդողին ճօճերը մէյմէկ առեսակ և ընդունած են :

Վ. ս եղանակաւ բաժնուած ելեկտրականութիւնը՝ մազնիսականութեան պէս՝ յի բաժնող կամ ներգործող մարմնը հեռացածին պէս՝ աներեւցիմ կը լից, որովհետեւ բաժնուած

շամազգի հեղանիսթները դարձեալ իրար ձգելով իրարու հետ կը միանան : Բայց թէ որ կղղիացեալ հաղորդող մարմինը գետնի հետ հաղորդութեան մէջ դնելու ըլլանք , ան ատեն յայտնի է որ բաժնող ելեկտրական մարմինը՝ մէկ կողմանէն նոյն հաղորդող մարմնոյն իրեն հակառակ էշ ձգելու ու իր կողմը բերելու ատեն , մէկալ կողմանէն իր վանտած ելք պնչափ կը հեռանայ մինչեւ որ չհաղորդող մարմնոյ մը հասնելով ալ չկրնայ հեռանալ . բայց մեր գէպքին մէջ գետնի հետ հաղորդուած ըլլալով՝ անհամեմատ ընդարձակ տեղւոյ մը վրայ կը կորսուի կ'անհետանայ : Բայց քանի որ դի բաժնող ելեկտրական մարմինը մօտէ նէ , հաղորդող թէն ձգուած ելեկտրականութեամբ միայն լեցուած կ'ըլլայ . ուստի հիմա թէ որ գետնի հետ ունեցած հաղորդութիւնը դարձեալ կտրելու եւ կղղիացընելու ըլլանք ու դի բաժնողը հեռացընելու ըլլանք՝ կղղիացեալ հաղորդողին ելեկտրականութիւնը չկրնալով տեղ մը հաղորդուիլ փախչի , նոյն մարմնոյն վրայ աղատ կը տարածուի ու բոլոր մարդուատ . 416 . մինը մի եւ նոյն ելեկտրականութեամբ լեցուած կ'ըլլայ :



Պատ . 416 .

323. Ելեկտրագէտ : — Ելեկտրական բաժանման սկզբան վրայ հաստատուած է Ելլեկտրոսկոպ (Électroscopé) (Պատ . 416) , որն որ շատ զգայուն գործիք մըն է , ասիկա երկու բարակ սոկեթիթեղներէ կազմուած է (կրնայ յարդէ կամ ուրիշ մետաղէ բարակ թիթեղներէ ալ կազմուած ըլլալ) , որոնք արցըրէ գաւազանէ մը կախուած են եւ հասարակ վիճակի մէջ իրար կը շօշափեն . աս արօյրէ գաւազանը շիշի մը վիզէն անցնելով՝ (ուստի որ օդախիս ու կղղիացուատ . 417 .



ցեալ կ'անցնի) յդկուած մետաղէ կը պնակի կամ հաստ թիթեղն հետ կը հաղորդուի , որն որ ժողովիչ կամ հաղորդիչ տախտակ կը կոչուի : Աս գործիքը աստիճաններ ալ ունենալու ըլլայ , որով սոկեթիթեղներուն իրարմէ քիչ կամ շատ բացուելէն՝ ելեկտրականութեան սասակութիւնն ալ իմացուի ու շափուի , ան ատեն Ելլեկտրոսկոպ (Électromètre) (Պատ . 417) կ'ելլէ :

Ելեկտրագէտով շատ փոր-

ձեր կրնան ըլլալ. ասոր վրայի կողմանէ՝ շփուած ապակիէ գաւազան մը բոնելու մօտեցընելու ըլլանք՝ տակի թիթեղները իրարմէ կը բացուին կը հեռանան. եւ եթէ ժողովիչին ունեցած ելեկտրականութիւնը փորձելու ըլլանք՝ գաւազանին հակառակ կը դանենք: Ինչ եւ իցէ մարմնոյ ելեկտրականութիւնը ինչ տեսակ ըլլալը փորձել իմանալ կ'ուզենք նէ, նախ պէտք ենք ելեկտրագէտին ծանօթ և մը ջօշափել տալով հազորգել ու անով լեցընել. եւ կամ ալ աղէկ՝ պէտք ենք ծանօթ և մը ունեցող մարմին մը ժողովիչին մօտեցընել ու մէկալ կողմանէ ալ մատով ժողովիչին մէկալ ծայրը ջօշափել, որով՝ ինչպէս յառաջագցն ալ ըսինք, ժողովիչին վրայ մէկ տեսակ և կը մնայ, եւ ասիկա ժողովիչին վրայ հայտնած է, չիկրնար հեռանալ, որովհետեւ ելեկտրականութիւնը բաժնող մարմինէն կը ձգուի, եւ անոր համար վարի ոսկեթիթեղները իրարմէ չեն հեռանար. բայց մատուցնիս վերցուցածնուու ու բաժնող ելեկտրական մարմինը հեռացուցածնուու պէս՝ ոսկեթիթեղները իրարմէ կը բացուին կը հեռանան. որովհետեւ ան կապեալ ելեկտրականութիւնը բոլոր կղղիացեալ մարմնոյն վրայ կը տարածուի. եւ յայտնի է որ ելեկտրագէտին աս եղանակաւ ունեցած ելեկտրականութիւնը՝ բաժնող մարմնոյն ելեկտրականութեանը հակառակն է: Այսպէս ուրեմն ելեկտրագէտը ինչ եւ իցէ ծանօթ ելեկտրականութեամբ կրնանք լեցընել: Հիմամեր առջի իննորոյն դառնալով՝ թէ որ փորձելի մարմինը աս լեցուած ելեկտրագէտին մօտեցընելու ըլլանք՝ ոսկեթիթեղները կամ աւելի կը բացուին եւ կամ կը սկսին գոցուիլ. թէ որ բացուելու ըլլանք՝ կիմացուի որ ան մարմնոյն ելեկտրականութիւնը ելեկտրագէտինին հետ նոյն է եղեր. որովհետեւ նոյն մարմնոյն մէրձաւորութիւնը ժողովիչին ելեկտրականութիւնը աւելի բաժնելով՝ իրենին համազգի մաս մ' ալ դէպի ոսկեթիթեղները կը վանտէ, որով եւ անոնց բացութիւնը կ'աւելնայ: Խակ թէ որ բացութիւնը պակսելու ըլլայ, ըսել է որ նոյն մարմնոյն ելեկտրականութիւնը՝ ելեկտրագէտինին հակառակ է. որովհետեւ նոյն մարմնոյն մօտաւորութեամբը՝ չհամազգի ելեկտրականութիւնները իրար ձգելով՝ ելեկտրականութիւնը վարէն ժողովիչին վրայ կը ժողովուի. նոյն դէպի մէջ եթէ նոյն մարմնու աւելի մօտեցընելու ըլլանք՝ ոսկեթիթեղները իրարու վրայ կ'իյնան, եւ եթէ ալ աւելի մօտեցընելու ըլլանք՝ ան ատեն դարձեալ իրարմէ կը բաժնուին՝ բայց առջինին հակառակ ելեկտրականութիւնն ունենալով, ասիկա ժողովիչին ելեկտրականութիւնը երկրորդ անգամ բաժնուելէն յառաջ կու գայ:

Ըսածներնէս յայտնի է որ եթէ իցուած ելեկտրագէտի մը հա-


ապրակ հազորդող մարմին մը մասեցրնելու ը բաժնը՝ ունենալիք իմ և գիտեածն բացու թիւնը կը քիչնոյ, որովհետեւ ելեկորաց համեն էր հաղորդող մարմինը էր բայց ներկայի եղանակի եղանակին կը եղէ եւ կը ելեկորակնեւու թիւնն մէկ մասը կը կազուի ։ որով հարկաւ փարի ունենալիք իմ եղ ելեկորակնեւու թիւնը կը քիչնոյ։

Յառաջակոյն բառ է մինը՝ որ շիռած ապահին թիւնէն մարմին ներ իրեն կը ձգէ ։ բնազես պարզ ելեկորակն անձնաւակին քրոյ ու առանձը ։ առ երեւ ոյթը՝ վերի բառ անձնաւ զազափարով զիւրու կը մեխուի ։ որովհետեւ բնակրու միճնակի մէջ եղաց մարմին մը ելեկորակն մարմինը մը մասեցրներու ը բաժնը՝ մասը ելեկորակնեւու թիւնը կը բաժնուի ։ մէկ անձանդը կը ձգուի ։ իսկ մէկոր կը գանուուի ։ Զգու առ մասը առ ջէս ի զին ժազգուելով՝ ձգողին ու ելի մաս է ։ որով իւ ձգուու թիւնը առ ելի է բառ թիւն ժայռուու թիւնը ։ ու առի առ երեւ զարուի թիւնը առ մասաւոց մարքերու թիւնամբը մարմինը կը ձգուի ։ անոր համենը այ շատ մասաւոց մրցն կրուոյ ձգուի ։ բայց ձգուող մարմինը աղեկ հազորդող մարմինը մը կրուուած կամ մասը հազորդուուած ը բարա ը բաց գանուու առ մասը հեռ անապար առ ելի զիւրու թիւնամբը կը ձգուի ։ իսկ առ երեւն գանուու իր անելէ կը պատճառ իւ որ ելեկորակն մարմինը իրեն զայլուունի իւ ելեկորակն թիւնը հազորդելով՝ երեւնը այ նոյն անձանդ է կ'առնենան։

Ենքամնմէ զայլակ մը ելեկորակն մարմինը մը շնձուի քը, որովհետեւ կիրամնմին ելեկորակնեւու թիւնը զժամարտ կը բաժնուի ։ այս ոյթ է են նաև ամեն հազորդող կամ զէշ հազորդող մարմինները ։ առ երեւ ոյթը՝ մազնեսաւակնեւու թիւնն մէջի ուն երեւու թիւն նման է ։ ուր առ մազնես մը կրուու ո երեսին մազնեսաւակնեւու թիւնը զիւրու կը բաժնէ ։ իսկ պարզաբնին զժամարտ ։

324. Ելեկորակին: — Ը լինամիր որատճառ առ ելեկորակն եւնու թիւնը զօրոցցրներու ու անուի ելեկորակնեւու թիւնն զանազան առեսակ ազգեցա թիւններու ու օրէկրներն ինանալու համար՝ բատճներնեւու զառ ուրիշ ելեկորակն գործիքներ հնարուած են ։ որուիր շիմոնքը ծառած ու բաժանմանը յառաջ եկած ելեկորակն թիւնն զայ հաստատած են ։ առ զարծիքներն մէկը էլեկտրոֆին (Electrophore) է ։ որն որ շատ բանի մէջ կրուոյ ելեկորակն մը քեւուցին առեզր լիցընել ։ Ելեկորակիիր՝ կարճաւու է խօսի կամ ռեանին պլազմինդէ (Gâteau de résine) ։ որն որ հարած միճնակի մէջ խօսիւուելով մետազեպնակի զայ դրուած է ։ կամ մետազէ ափսէի մէջ թափառ մէջ թափառ է ։ ու քանի շիմչիսակ է ։ Առ պլազմինդը ազու եսու ազիսու կամ կատուի մուշտակի ծեծելու ետքու որով եւ պլազմինդը միասակն է առնելու ետքու ։ քանի ու կզշանացուցիչ կամ թափառի կամ ծածկոց մը կը գրուի ։ բնապէս ուստա ։ Կ Եթին միջակառու ռնկարու առնեն կը տեսնուի ։ պատկերին մէջ առկի մասը վասցինին մէջցուցած մէկ մասն է ։ կ կամբարիչն իսկ ո՞ւ ափսէի մէջ պլազմինդին մէկ մասն է ։ Հիմա յօրունի է որ պլազմինդին — եր կամբարիչն եր կը բաժնէ ու անոր + եր իրեն կը ձգէ ։ իսկ — եր կը վուակ ։ ուստի կա-

փարիչն տակի կողմը + է, իսկ վրայի զին — և կը ժաղգուի . և եթէ մատերնուս ուկր կափարիչն մատեցրներու ըլլանք՝ կայծ պատ. 418.



մը կը ցաւկէ, ու կափարիչը շօշափելու ըլլանք՝ բոլոր — Եր կը հաղորդուի կը հեռանայ, և կափարիչը + ելեկտրականութեամբ լեցուած կը մնայ, որն որ պլակին զին — ելեկտրականութեամբ կապուած է՝ քանի որ կափարիչը անոր վրան է. կափարիչը մերցուածնուս պէս՝ Եր ազատ կը մնայ ու անկէ մարդ կը մնայ դրական ելեկտրական կայծ առնուլ:

Եթէ կափարիչը վրան զնելնուս պէս՝ մէկ մասով ափուն ու մէկասով կափարիչը շօշափելու ըլլանք՝ ելեկտրական հալուածն մէկամբու մէկամբու կը լընդունինք, որն որ երկու հակառակ ելեկտրական հալուածն յառաջ կու դայ:

Այս դորձիքը իր անունը անկէ առած է՝ որ սետինի պլանկինը ը կրնայ երկայն առեն իր Եր պահէլ՝ եթէ կափարիչը վրան մնարու ըլլայ:

Պլակինը հասարակորեն կերպամնի սետինը վ էնելուիկի բաւեկնի իւզին հետ հակեցրներով կը շնէնէն, որն որ եթէ եզներով ափունի մէջ թափուած է նէ՝ բարեխառնութեան փոփոխութենէն կրնայ ճամբ բախլ, իսկ թէ որ շնուակ պահէլ մը վրայ զրուած է նէ՝ ճամբ բախլու այնչափ վախ շնույ՝ Արնոյ կու թիթա - բերգայցն ալ ելեկտրակիրներ թափուիլ. Կափարիչը փայտ կամ առակի կամ խաւորաբու (Հանդաւ) ալ կրնայ ըլլայ, միայն վրան անազի թիթեն անցած ըլլայ. Ազգացուցիչ առակի ու կոմին տեղ՝ կրնայ մետաքս գերձան ըլլայ:


325. Ելեկտրական մէքենայ: — Ելեկտրական մէքենա (Machine électrique) ըսուածը՝ գլխաւորաբ երեք մաս ունի. Ծփող մարմնն, Ծփուող մարմնն ու Հաղորդիչ (Conducteur):

Ծփող մարմնը հասարակորեն ամուլցամ քսուած կաշիէ կը կազմուի. Ծփուող մարմնը՝ ապակիէ բոլորակ մը եւ կամ զլան մըն է. իսկ հաղորդիչը՝ արցորի թիթեն զէ՝ մնամէջ զնդակ կամ զլան մըն է, որն որ ապակիէ ոսքերու վրայ հաստատուած կեցած կ'ըլլայ:

Ելեկտրական մէքենան աս մասունքներով շատ ձեւեր կրնայ անուլ: ըլլայ անենէն պատշաճականն ու պարզ դատ. 419ին ցուցուածն է: Ասոր շփուող մարմներ (ապակիէ բոլորակը) ալ ապակիէ առանցք մ'ունի, որուն ճոմը ու մեղեխը անցած է, եւ առ առանցքը ի եւ ի ապակիէ ոսքերու վրայ հաստատուած է. բոլորակ ապակի շնուր երկու կողմը երկու շփող մարմններ կը շօշափեն, որոնք ու ոսքին վրայ կեցած փայտին մէջ կը հաստատին, առ շփողները մասնաւոր անուամբ բարձ կը

կոչովին եւ փայտէ շինուած են ու լրանին ապակւոյն կողմը կաշի անցուած ու անոր լրաց ալ ամարիամ քսուած է . առարձերը թեւեր ան անին , այսինքն՝ ապակւոյն երկու դին եր-

գուատ . 419.



կընցած մանգատի (Հաւ-Հաւ-Հաւ) կտորներ ունին , որոնք ծնած եւ լեկտրականութիւնը ասդին անդին ցրուելէն կը պահպանին ու շխակ հաղորդիչն կը հասցընէն : և հաղորդիչը՝ ապակւոյն կողմը երկու դին երկու համ փայտէ լլ կլոր օղակներ կամ կլորակներ ունի , որոնց մէջն ապակին կը դառնայ . աս կլորակներուն ապակւոյն դարձած կողմը խորունկցած ու անազի թիթեղ անցուած եւ լրան ալ դարձեալ սրածայր մետաղներ շարուած են , որոնք դէպ ի ապակին դարձած են . ուրիշ անազի թիթեղ մ'ալ ասոնք և հաղորդիչն հետ հաղորդութեան մէջ կը դնէ : Ըստ մարմնոյն տակի փայտն ալ կրնաց հաղորդիչ մ'ունենալ , որուն լրաց սին հակառակ — ելեկտրականութիւնը կը ժողվուի : Հաղորդիչներուն լրաց հասարակօրէն Հենիքինան ելեկտրաչափ մը կը դրուի . ասիկա պղտի գաւազնէ մը կազմուած


է, որուն ծայրեն սնկէ զնդակ մը կախուած է, ու ելեկտրականութեան սաստիկութեան համեմատ գաւաղանէն հեռանալով՝ նոյն գաւաղանին վրայ հաստատուած կէս բորբակի մը վրայ ելեկտրականութեան սաստիկութեան աստիճանով կը ցուցընէ : Եթէ հաղորդիչն վրայ փայտէ մեծ կլորակներ դրուելու ըլսոյ ելեկտրականութիւնը կը զօրանայ եւ հիմն նոր ելեկտրական գործիքները վրանին աս կլորակներն ալ կ'ունենան :

Վա եղանակաւ շինուած ելեկտրական մեքենայ մը գարձրնելու ըլսանկը՝ ապակին ամալիամած կաշուցն քսուելով + եւ կը սաստայ որն որ կլորակներուն ձեռ գր հաղորդչին եր կը բաժնէ ու — եր կը ձգէ, եւ անոր հետ միանալով բնական վիճակի մէջ կը մննէ, իսկ հաղորդչին վրայ + եւ ապաս կը մնայ :

Տարձերուն վրայ ծագած — եր պէտք է գետնի հետ հարցող թերով մը հետացընել, որպէս զի ապակւոյն վրայի + եր չարդելուի, ու անոր հետ միանալով չչէզգործանայ, եւ պատկերին մէջ ը թերով արդէն գետնի հետ հաղորդուած է : Եթէ ու հաղորդիչը զետնի հետ հաղորդելու եւ բարձերը կդժիացընելու ըլսանկը, բարձերուն հաղորդիչին վրայ — եւ կը ժաղվուի, որուն վրայ ելեկտրականութեան փորձերը կինան ըլսալ :

Վապակիէ բոլորակի տեղ ապակիէ զլանով շինուած ելեկտրական մեքենայ մը պատ. 420ին մէջ կը տեսնենկը, որն որ գանողին անուամբը՝ նէլյընեան ելեկտրական մեքենայ կը կոչուի. ասոր մէջ՝ ու զլանը / առանցքին վրայ գարձած ատեն

Պատ. 420.



և հաղորդիչին վրայի գ բարձին քսուելով և կը ծնանի ու անկէ զիմացի և հաղորդիչին վրայի սրածայր մետաղներէն՝ նոյն հաղորդիչին վրայ կը ժողվարի ։ եւ որպէս զի Ել շնորհառի՝ գ բարձին հետ միացած ու ապակւցն կէսին վրայ գարձած մոմատ մալ կայ։ Աս մեքենայով մի եւ նոյն ատեն երկու տեսակ եւ ալ կ'ունեցուի, և հաղորդիչը — Եւ, իսկ ո + Եւ կ'ունենայ։

Ելեկտրական մեքենան գտնող Օդդոյ կուէրիքը շփուող մարմնը ձձմբոյ զնդակէ շնուած էր, Ետեւէն նոյն գնդակին տեղ ռետինէ գլան եւ եռքէն ապակիէ գլան սկսաւ գործածուիլ եւ մերջապէս 1766ին Լուսունի մէջ Արքան բոլորակ ապակի սկսաւ գործածել, որն որ հիմա ալ կը գործածուի։

326. Հոս ելեկտրական մեքենային ձեռօք տեսնուած զանազան ելեկտրական ազգեցութիւնները կ'ուղենք յառաջ բերել։


Մերքնական ազգեցութիւն :

Հառաջագոյն ըսուած ամէն ձգողական ու վանողական երեւոյթները աս մեքենային վրայ մէկիկ մէկիկ ու զանազան եղանակաւ կրնայ փորձուիլ, եւ աս ձգողութեան ու վանողութեան վրայ հաստատուած զանազան խաղալիքներ հնաբուած են, ինչպէս երկու զանդակ քովէ քով գնելով ու մէջերնին մետաքսեայ գերձանէ պղոտիկ մետաղի կառներ կախելով՝ զանդակին մէկը հաղորդիչին հետ հաղորդելու ըլլանք՝ կը սկսի մետաղը զանդակներուն միօրինակ զարնուիլ, կրնայ նաեւ շատ զանդակ ու շատ մետաղի կառուանք մէկաեղ առնուիլ։ Աս երեւութին պատճառը արգէն յայտնի է։ Հաղորդող պնակ մը հաղորդիչին հետ հաղորդելով ու աս պնակին տակը ուրիշ հաղորդող պնակի մը վրայ՝ ծառի ծուծէ կամ միջուկէ շնուած մարդիկներ դնելու ըլլանք՝ ասոնք կը սկսին վեր վար ասդին անդին շարժիլ, որով ելեկտրական պարը կը ձեւացընեն։ Դարձեալ ամանի մը մէջ թեթեւ հաղորդող մարմիններ գնելով՝ ինչպէս թեփաձեւ մետաղներ ($\frac{1}{2}$ — $\frac{1}{3}$), ամանին վերի կողմը գտնուող հաղորդող մարմինը հաղորդիչին հետ հաղորդելու որ ըլլանք՝ կրնայ ելեկտրական անձրեւ ձեւանալ։ Ելեկտրականութեամբ թմբուկ ալ կրնանք զարնել տալ՝ թմբուկի մը առջին շարժական հաղորդող գնդակներ գնելով ու նոյները հաղորդիչին հետ հաղորդելով։ Եւ պյն։

Հաղորդիչին վրայ սրածայր մետաղ մը դնելու ու անոր վրան և օձաձեւ կամ ծայրերը հակառակ կողմը գարձած ուրիշ սրածայր ու դիւրաշալ մետաղ կամ անագի թմիթե զով պատած թուղթ մը դնելու ըլլանք՝ (Պատ. 421), աս օձաձեւ մարմինը

ելեկտրականութեան ձեռաքը կը սկսի սէկներուն ջրանիսին՝ պէս դառնալ և մը մէջ միանգամցն ճոմթերէն բոցեր կ'արձըկէ, որով գեղեցիկ երեւ ցիթ մը կը ձեւանայ:


Պատ. 421.



+ ու — ելեկտրականութիւնները իրարմէ զարմանալի տարբերութիւն մ'ալ ունին, որն որ իրենց մէքենական ազգեցութեանը տարբերութենէն կը պատճառի. ունանի պլանկինդին վրաց + ելեկտրացած մարմին մը դնելու կամ դպցընելու ըլլանք ու եաւելէն վրան բարակ փոշի մը՝ ինչպէս ծծումք կամ նօթ ցանելու ըլլանք՝ ճառագայթածեւ ճիւղաւոր պատկեր մը կ'ելլէ (Պատ. 422). իսկ եթէ — ելեկտրացած մարմին մը դպցելու ըլլայ՝ օղակաձեւ պատկեր մը կ'ելլէ (Պատ. 423): Աս պատկերները՝ գտնողին անուամբ 1իշմէն պէրկեան պատկերներ կը կոչուին:

Պատ. 422.

Պատ. 423.



Խոսաշահական ազդեցութիւնն:

Արբոր հազրդիչին մատադէ գնդակ մը մօտեցընելու ըլլանք՝ որոշ չեռաւորութեան մը մէջ՝ որն որ Հ-րման պետք-է-ինչ-ն կը կոչուի, ելեկտրական կայց մը կը ցատկէ: Հարման չեռաւորութիւնը՝ նիւթին հազրդականութենէն, երեսին մեծութենէն ու ելեկտրականութեան խտութենէն կամ քիչ տեղայ մէջ շատ լեցուած ըլլայէն կախում ունի. եւ որովհետեւ միշտ սրածայր տեղեր կը վազէ ու հոն խիստ խիստ կ'ըլլայ, անոր համար եթէ հազրդիչին վայ սրածայր մարմին դնելու ըլլանք՝ ինքիրմէն կը հոսէ, որն որ մութի մէջ լուսոյ փունջ մը կ'երե-

այս իսկ կը պատմինք մը հասելու համար՝ խիստ շատ թեցաւերս հարկաւորութիւն կայ. բայց ասունցով կրնաց դիւրաւ մեծ կայծ եղել, որովհետեւ շատ կրնան թեցուիլ ու մեկէն պարզուիլ. և առ կայծը եթէ մեծ հարման հեռաւորութեամբ ը բայցու բերց՝ կայծակի կամ շանմի ձեւ կ'անենայ, որն որ օդին բնդդիմութենէն կը պատճառի :

Եղեկարական կայծին գցնը՝ անցած մարմնոցն որպիսութենէն կախում ունի: Խիստ օդոց մէջ ճերմակ՝ իսկ անօսոր օդոց մէջ կարմրագցն է՝ երեւաց:

Արագիւնեւ եղեկարականութիւնը հան կայծ կը հանէ՝ որ որ երկու հազարգովներ իրարմէ բաժնուած են, անոր համար կրնանց եղեկարական լուսավ խաղաղիքներ շինել. բնապէս մետաղէ ու բարձրները՝ մէջներնին պարապ միջոց թուզ տարով՝ կրրնաց մետաղսի վրայ անանի անցուիլ ու կազմնիլ, որ ան մէջի միջոցներով անուն մը, զարդ մը, պատկեր մը ձեւ անայ, ուստի հիմա ասիկա հազարդիչնն ու մեկալ կողմանէ գեանի հետ հազարդերով՝ եւր հասել տարու բանկը՝ բնդմիջած տեղերը մթց մէջ կայծեր կը կազմնին ու լուսաւոր նկար մը կը ձեւացընեն: Ապակիէ խողովակի մը վրայ՝ պատ. 424ին ձեւով անագի թիւթեղներ վարեն սկսած գէպ ի վեր աստիճանանաւ կամ պարածեւ փակցըներուն գանազան ձեւերով կարաելու բանկը, հազարդիչնն հազարդածնուս ուկս՝ ամէն մէկ անազի թիւթեղներուն մէջ կայծեր եղերով՝ լուսավեղ տեսքը մը կը պատճառի: Պատ. 425ին ցուցըցածն ալ ապակիէ տախոսակ մըն է՝ որուն վրայ անազի թիւթեղի շերտաեր փակցուած են, որուց տեղ տեղ զանազան եզանական ընդմիջած են. եւ կրնաց սին կողմանէ հազարդիչնն հետ հազարդուիլ:


Մթց մէջ ակտնուած եղեկարական լուսոց փունջը՝ որն որ + է ունեցող հազարդիչնն վրայի սրածացը մետաղէն կը հասի՝ պատ. 426ին մէջ նկարուածնն ձեւն ունի. իսկ — Եւ ունեցող

հազարդիչնն եղող լցոր տեղի պատիկ ու աստղաձեւ է: Առ երեսցիմք՝ ինչպէս նաև իւշմթէնսպէրկէան պատկերները՝ երկու տեսակ եղեկարականութեան տարբերութեան մեծ ցցց մըն է:

Աթե 5 կամ 6 ոտք երկայն ու 2 կամ 4 մատ լցոյն ապակիէ խողովակ մ'առնելու ու մէջի օդը պապկելու բանկը, եւ

պատ. 424.

պատ. 425.



մէջը ելեկտրական լոյս խովթելու ը ըստիք՝ կենդանի ու պայծառ լուսաւորութիւն մը կը տեսնենք։ Պատ. 427ին մէջինը հաւ-


պատ. 426.



կթաձեւ ապակի մըն է, որուն երկու ճոմբը մետաղէ կազմած ներ կան, որոնց մէկը ծորակով է՝ որ սդահանին վաս անցուեր պատ. 427.



փոփոք ու ծիրանեգցն լուսակամոր մը կը ձեւացրնէ. աւելի օդ թռող առյով լցուր կը նուազի ու ետեւէն ներսի գուրսի օդը պատ. 428. հաւասար եղած առևն՝ հասարակ ելեկտրական կոյժի ձեւը կ'առնու։



Ծարիչէլեան գասարկութիւնն ալ կը նայ ելեկտրականութիւնը լուսոյ երեւութով անցընել։ Իիդաք գաղցիացին առջի անդամ տեսաւ որ միջյ մէջ ծանրաշափը լցու կու ապա թէ որ սնդիկը վեր վար շարժելու ը ըստիք. առոր պատճառը իմացուեցաւ որ ուրիշ բանէ չէ բայց եթէ սնդիկն ապակին շփելէն յառաջ եկած ելեկտրականութիւնն։ Եւ որպէս զի թարիչէլեան գասարկութիւնն մէջի ելեկտրական լցուր տեսնուի՝ գլ. վրնտիչ պատ. 428ին մէջ նկարուած կը կնարուած ծանրաշափը շինեց։

Զերմականական ազդեցութիւնն .


Այս կտրական կայծէն պատճառած ջերմութիւնը՝ ծծմբոց
եթերը, ալքոոլ ու լուսակիրը կը բանկցրնէ՝ թէ որ մետաղէ
անանի մը կամ գդալի մէջ դրաւած՝ հազարդիչն մերձեցուերու
ըլլուն, նոյնու ելեկտրական կայծով շառաւառ օգր կը բանկի,
եւ գորդայեան յատակաշափին մէջ՝ ջրածինը թժմաւածիններ ալ հաղցուիլ,
եւ այլն :

Բնախոսական ազդեցութիւնն :

Երբոր կայծը մարմիններնուս վրայ ցատկելու ըլլոյ, եւ
կամ ելեկտրացած մարդէ մը կայծ առնելու ըլլոյ՝ խացմազ
ցառ կամ հարուած մը կը պատճառէ: Ելեկտրականութիւնն
ծագած աեզ՝ ծծմբոց կամ լուսակիրի հասին մօս մը կ'ելլէ՝
որն որ Օզոն (Օզոն)՝ բռուած կազէն կը պատճառի: Ելլէ
գրական Եր՝ մարդուս լեզուն վրայ հասելու ըլլոյ՝ թժմաւելեկ համ
մը կը պատճառէ, իսկ միտականը պարող կամ ալքայեան համ
մը կու այց:

Ելեկտրականութիւնը անուզգակի եզրակառ ազդեցու-
թիւն մ'ալ անի, երբոր (Պատ. 429) գորափ սրունք մը հա-
զարդիչն առջին բանելու ըլլոյ՝ հազարդիչը Ելեկտրականու-
թիւնը լեցուելու առեն՝ սրունքներուն վրայ շարժում մը չենք
առևներ, բայց կրնակը առ սրունքներուն Եր բամենելով մէկ

Պատ. 429.



ահանկ ելեկտրականութիւնը լեցընել՝
թէ որ ց թելլ հազարդող առնելուք՝
ուսափ հիմա հազարդիչն զաւականով
մը կայծ մ'առնելու ըլլոնք՝ սրունքնե-
րուն վրան գորում կամ ցնցում մը կը
տեսնաի, որն որ ուրիշ բանել չէ՝ բայց
ելլէ բաժնուած ելեկտրականութիւնը
նորէն միանալու առեն եւ կամ երկու
չեղանի թնիկրուն բնական վիճակի մէջ
մոնելու առեն՝ մարմար չիւ լեներուն
վրայ բռու ազդեցութիւնն .

Աս փարձը՝ միայն զեռ օգէ կամ նոր մեռած գորափ վրայ
կրնաց ըլլոյ: Ըստ անգամ գորափ մէքենայի մը բռով գետնի
վրայ կեցող մարդ մ'ալ կրնաց նոյն անսակ հարուած ունենալ:
Աս տեսակ անուզգակի հարուած փոմերիներու առեն ալ կրո-
նոց ըլլոյ, երբոր ամզելուն ձեռար չուրի կամ ծառի մը ելեկ-

արականութիւնը բաժնուերս՝ հարէն մէկէն կը մխանց . առաջ քին վրաց մէծ աղեկածութիւն ու ծառին վրաց լեցում կը պատճառի :

Աշեկարականութեան քիմիական ու մագնիսական ազդեցութեանը վրաց՝ հաւեի զլուխներուն մէջ խռովու ասիթ կ'ունենան :

327. Հ զգւց ելեկարականութիւն : — Առօր ատեններս Անդղիայի մէջ բառ պատահման գանուեցաւ որ չզգւց կամժան՝ իր վրայի ծակէն բանութեամբ չզգի գուրս ելած ատեն՝ ելեկարական միջնակ կ'առնենայ . անգամ մը մէքենային պահապանը բառ պատահման մէկ ձեռքը դուրս ելած շոգւցն մէջ ու մէկարով ապահովութեան զանակին լծակը բանած ատեն՝ մէկէն ելեկարական հարուած մ'ընդունեցաւ . ասօր վրաց փորձեցին գտան որ աս Եր շոգւցն արագահուելու ատեն զկամժան շինելէն յառաջ կու զայ . անկէ հուեւ սկսան շոգւց կամժայէն ջրելեկարական մեքենաները շինել , որոնց զօրութիւնը ուրիշ ելեկարական մեքենաները կ'անցնի :


328. Ուրիշ ելեկարական զօրծիքներ . Գրանցիքնեան ասիմուակ : — Ելեկարական մեքենաներուն քովի զրուելու ուրիշ զօրծիքներ ալ կամ՝ որոնք ելեկարական բաժանման վրաց հաստատուած են , և եղանակաւ մը Եր զօրացրնելու կը ծառային . ինչպէս՝ Արտաւունիւն դափուոչ , Եկատեր ՀՀ , Երվիտուուն արքուուցիւն :

Գրանցիքնեան ասիմուակը՝ աս սկզբան վրաց հաստատուած է . երկու հակառակ ելեկարականութեամբ լեցուած հազորդող մարմններ՝ ոգոյ կարգով մը իրարմէ զառուած ատեննին՝ ոյն պէս իրար կը ձգեն ու կը կազին՝ որ եթէ մէկը կամ մէկալը զետնի հետ ալ հազօրդելու ըլլակը՝ ելեկարականութիւննին չեն կորսրնցըներ : Որշափ որ իրարու մատենալու ըլլան՝ պյառափ ալ զօրաւոր իրար կը ձգեն . բայց շատ ալ չեն կրնար մատենալ , առա թէ ոչ ոգին կը յազգմեն ու կայծ տալով իրարու հետ կը միանան ու իրար կը չէզօրացընեն : Բայց թէ որ օգին աեզ ուրիշ կղզիացընող մ'ըլլալու ըլլայ՝ որ աեեթ զէմ զնէ , ան աւեն երկու ելեկարականութիւնները իրար կատարեալ կրնան կապել . ասօր համար ամենէն աղեկը ապակին կամ ուեսինն է :

Այս սկզբան վրաց հաստատուած է ֆրանցիքնեան ասիմուակը՝ որուն ձեռքը պատ . 430ին մէջ կը տեսնենք . ասիկա Լ առօր մէծութեամբ ապակի մին է , մէջուզու երկու կողմանն ալ անազի թիթեղ կոցուած , իսկ քովերը բաց մնացած ապակւցն մասը վերնիմակ կ'օծեն որ խոնաւութիւն շրնգունելով՝ աւեեթ կղզիացուցիւն մայց : Հիմա ասօր առջեւի անազի թիթ-

թեղը դրական, իսկ ետեւինը ժխտական ելեկտրականութեամբ լեցուելու ըլլայ, երկու ելեկտրականութիւնները իրարմէ միայն դատ. 430.

ապակւոյն հաստատութեամբ զատուած են, բայց իրար աղէկ կապած են:



— Եր իր կողմանէ ալ + Եր կապելով՝ ան կողմը կրնայ գարձեալ հաղորդիչէն + Եր ընդունիլ, որն որ մէկալ կողման Եր աւելի բաժնելով՝ նոյն կողման — Եր կ'աւելնայ. Եւ այսպէս կրնան երկու կողման ելեկտրականութիւններն ալ երթալով շատնալ:

Ծէպէտ Եւ ապակւոյն հաստութիւնը ոչինչ բան մըն է, բայց միշտ երկու ելեկտրականութեանց իրար կապելը անկատար է. Եւ որպէս զի մէկ կողման Եր կատարեալ կապուի՝ մէկալ կողմը աւելորդ կամ ազատ է պէտք որ գտնուի. Եւ եթէ ան ազատ մասը հեռացընելու ըլլանք՝ որով՝ միայն կապեալ Եմայ, ան ատեն անդիի դին աւելորդ կամ ազատ է կը ծագի:

Դատ. 431.


Ասոր փորձը զիսրին է. Ուստ. 431ին ցուցը ցածին պէս՝ ֆրանքինեան տախտակին վրայ թեթև երկակողմանի ճօճանակ մը անցընենք. կը տեսնենք որ ազատ է եղած կողմէն կը վանտուի, ուր որ մէկալ կողմը վար կախուած կը մնայ, Եւ եթէ ազատ Եր գետնի հետ հաղորդելով կամ մատով շօշափելով հեռացընելու ըլլանք, մէկէն նոյն կողմի ճօճանակը վար կ'իյնայ ու մէկալ կողմանը կը վանտուի վեր կ'ելէ: Ուստի կրնանք մէյմը մէկ՝ մէյ մը մէկալ կողմը դպչելով՝ մէկ ու մէկալ ճօճանակը հեռացընել:

Հայանի է որ մէկ ու մէկալ կողմը դպչելով՝ երկու կողման ալ Եր երթալով կը պարպուի. բայց թէ որ երկու կողմն ալ մի եւ նոյն ատեն գպչուելու ըլլան, կամ




ինչ եւ իցէ եղանակաւ իրարու հետ հաղորդուելու ըլլան՝ պարսպուիլն ալ մէկ անգամէն կ'ըլլայ կը լըննայ, որովհետեւ ժողջուած երկու հակառակ ելեկտրականութիւնները՝ նշյն ճամբար իրարու կ'անցնին: Բայց աս պարսպելու ատեն զգուշութեան համար՝ Պատ. 423ին մէջ նկարուած Պարսպիչը կը գործածուի,

Պատ. 432.



որն որ երկու կոր արցյրէ գաւազան՝ ներէ կը բաղկանայ, առոնց ճոմերը առանցքի մը վրայ իրարու հետ կը միանան, ուր կրնան բացուիլ գոցուիլ, իսկ մէկալ ճոմերը արցյրէ և՛ գնդակներ կան, եւ դարձեալ նշյն գաւազաններուն վրայ կզզիացուցիչ ո՞ո՞ կոմեր կան, որոնցմէ բոնելով՝ գնդակին մէկը տախտակին մէկ կողմը կը դպջուի՝ իսկ մէկալ տախտակին մէկալ կողման կը մօսեցուի, եւ հարման հեռաւորութեան հասածին պէս՝ խիստ լուսաւոր ու շառաչող կայդ մը կը ցատկէ:

329. 1 էյտեան շիշ: — 1 էյտեան շիշ ըսուածն ուրիշ բան չէ՝ բայց եթէ ֆրանքիննեան տախտակին մէկ եղանակաւութիւնը. ասիկա ապակիէ շիշ մըն է, որուն դրսի կողմը՝ առաջէ թիթեղ փակցուած է, միայն վերի կողմը քանի մը մատրաց թող տալով՝ նշյն եղանակաւ շիշին մէշի դին ալ դրուագած է, որն որ կրնայ նաեւ ուրիշ հաղորդող մօրմնով ալ ըլլալ, ինչպէս երկաթի փշոտուկով ու կազիւն նիւթով: Ներսի կողմը մետաղէ պղտի շղթայով մը արցյրէ գաւազանի մը հետ հաղորդուած է, որն որ շիշին բերնեն անցնելով գնդակածեւ կը վերջանայ: Խոկ շիշին վերի շգրուագած մասը՝ աղէկ կզզիացընելու համար վերնիմով կամ կնքամոմով օծուած է: Պատ. 433, 434ին մէջ երկու անսակ լիյտեան շիշ կը տեսնենք. աս Պատ. 433. Պատ. 434.



կորսուի եւ + ու — իրար կապիչով՝ շիշը նորէն եւ կ'առնու. եւ աս եղանակաւ շիշը ըստ ամենայնի ֆրանքիննեան տախտա-


կին պէտ՝ հաղորդիչին հետ երկայն ատեն հաղորդելով կրնայ աղեկ լեցուիլ ու Եը շատնալ: Բայց երբեմն ելեկտրականութիւնները պնդափի կը գորանան որ ապակին կը ծակեն ու իրարու հետ միանալով ինք զինքնին կը պարպեն. Եւ կամ դուրսի դրուագէն մետաղէ գաւաղանին կայծ մը ցատկելով շիշը կը պարպուի:

Եյտեան շիշ մը ելեկտրական մէքենային հաղորդիչէն աւելի մէծ աղջեցութիւններ յառաջ կը բերէ: Բնախօսական աղջեցութեանը կողմանէ՝ երրոր մարդուս մարդուցն մէջէն անցնելով և երկու դրսի ու ներսի ելեկտրականութիւնները իրարու հետ միանալով՝ հարուած մը պատճառելու ըլլայ՝ մարդուս ջիղերը կը ցնցի ու անհաճոյ զգացում մը կ'ունենայ: Աս փորձը գիւրութեամբ ընելու համար՝ մէկ ձեռքօք շիշին դուրսի դրուագը ու մէկարով՝ արցըրէ գնդակիը շօշափելու է: Հարուածը տկար եղած ատեն՝ միայն բազկաց վրայ զգալի կ'ըլլայ, իսկ եթէ զօրաւոր ըլլալու ըլլայ՝ կուրծքի վրայ ալ ցաւ կը զգացուի. Եւ եթէ աւելի զօրաւոր ըլլալու ըլլայ՝ կրնայ վտանգաւոր ըլլալ: Աս հարուածով պղտի անասուններ գիւրաւ կրնան մեռնիլ: Ասոնց վրայ՝ ելեկտրական հարուածով մեռնելէն ետեւ, վերահատական (anatomique) զննութիւններ ըլլալով գործարանաց վեսաս մը չէ աեսնուած. կ'երեւայ որ աւելի զգաց համաց դրութեան (système) վրայ մէծ աղջեցութիւն կ'ընէ:

Ետեւ շատ մարդիկ իրարու ձեռքէն բռնելով՝ շղթայ մը կազմելու ըլլան, առջինը շիշին դրսի դրուագէն բռնելով ու ետքինը՝ գնդակիը շօշափելով՝ մէկէն ամէնքն ալ ցնցու մը կը զգան:

Վայրելի նիւթերը լէյտեան շիշով աւելի գիւրութեամբ կը վառին կը բռնկին: Շատ փորձերու համար Հենիէլու ու բարեկա կը գործածուի, զօրն որ դատ. 435ին մէջ կը աեսնենք.

Դատ. 435.




Եսոր թ բազուկը աղջուկիվ՝ լիյտեան շիշին դրսի դրուագին հաղորդուած է, իսկ մէկալ բազուկը ուրիշ շղթայի մը հետ միացած է, որուն ճոմթը լ գնդակով կը վերջանայ, աս գնդակը նաեւ կղզիացուցիչ կոմք մ'ունի եւ եթէ կայծ տալ կ'ուզենք նէ, պէտք ենք նոյն կոմքը բռնել ու մէկէն շիշին գնդակին մօտեցընել. կայծը լին վրայ ու օին եւ յին մէջտեղը կը զարնէ. աս օ ու յ գնդակները կղզիացուցիչ սեղանի մը վրայ կեցած են. ասոնք խիստ բարակ երկամի թելով մը իրարու հետ հազորդելու ըլլանք, թելը կը տաքնայ, եւ եթէ զօրաւոր հարուած ըլլալու ըլլայ՝ կաս կարմիր կը կարի, եւ եթէ աւելի զօրաւոր ըլլալու ըլլայ կը հալի ու հալած գնդակները հեռու կը ցատկեն:

Ուէ որ օ ու յ գնդակներուն մէջտեղը գէշ հաղորդով մարմին մը գնելու ըլլանք, երկու կողման ել կրնայ ան աստիճանի լեցուիլ՝ որ նոյն մարմինը խորտակէ կամ ծակէ: Զորորինակ Յ մինչուկ Կ մատնաչափ տրամագծով ու Յ մինչուկ Ծ գծաչափ հաստութեամբ փայտէ բոլորակ մը գնդակներուն մէջտեղը գնելու ըլլանք՝ ելեկտրական հարուածը կրնայ ծակել. այսպէս նաեւ ապակին ու խաւաքարտը, եւ այլն, կրնան ելեկտրական հարուածով ծակուիլ:

Լ էյտեան շիշը պարպելու ատեն՝ զանազան հաղորդողներ գործածելու ըլլանք՝ հարուածը անոնց հաղորդականութեան աստիճանին համեմատ կը հաղորդուի. զորորինակ հաստիկէ թելի մը ճոմթը մէկ ձեռութեսի բռնելով՝ շիշին դրսի դրուագին հետ հաղորդելու ըլլանք, ու մէկալ ճոմթը մէկալ ձեռքով բռնելով՝ շիշին գնդակին հաղորդելու ըլլանք՝ հարուած մը չենք զգար, ինչու որ մէտաղը մէր մարմինէն աւելի հաղորդական ըլլալով՝ ել անոր մէջէն կ'անցնի:

Լ էյտեան շիշի մը ելեկտրականութեան չափը կ'ուզենք նէ իմանալ, Լ Հ Ա Ն Ե Ն Ն Մ Ե Ն կը գործածուի. ասկիա (Պատ. 436)

Պատ. 436.




Երկու մաս ունի, մէջ մը լիյտեան շիշը, մէջ մ'ալ և սինակ մը՝ որուն ճոմթը արսյրէ ծայրը գնդակով լ գաւազան մը կայ. աս գաւազանը ու զուած ատեն կրնայ շիշին յ գնդակին մերձեցուիլ ու հեռացուիլ, եւ վրան ալ աստիճաններ բաժնուած է: Աս երկու մասերը մի եւ նոյն պատուանդանի վրայ հաստատուած ու իրարու հետ հաղորդութեան մէջ են, եւ շիշին ելը որոշ հեռաւորութեան մէջ՝ որոշ մէ-

ծաթեան մը հասածին պէս՝ մեց իրեն կը պարզուի, ու չօրիգինական գաւաղակին առափճանակն ելեկտրականութեան մեծութիւնը կ'իմացուի եւ հարման շեռաւորութիւնը կը չափուի:

Ելաւուն շիցով խիստ մեծ ազդեցութիւն յառաջ բերել կ'ուզուի նէ՝ որշափ որ կարելի է նէ մեծ շիշ կ'առնուի, եւ կամ շատ շիշեր քովի քով իրարու չետ կը հազարգուի, ոյն պէս որ դրափ դրաւազները զատ խոկ ներսինները կամ զնդակ ները զատ իրարու չետ կը հազարգուին. եւ անով Ելեկտրական Պարունակ (Batterie électrique) կը կազմուի (պատ. 437).


պատ. 437.



զարու երած զնդակը և շղմացով մը զեանի չետ հազարգելու ըլլանը՝ յառաջազդյն բասեններն ու յայտնի է որ մեծ առափճանի և կրնանկը մ. կանու ժաղվել, այսինքն՝ երկու առանուկ ելեկտրականութեանն առ շիշերուն երկու կազմերը կը ժաղվուին ու իրար կը կազմեն, բայց մէկ որ երկուքը՝ վարփ ու վերփ զնդակն իրարու մասենալու ըլլան՝ մեծ առափճանի ելեկտրական երեցիններ յառաջ կը բերեն:

330. Խառացուցիչ. — Ե՞ն ամեն զործիքները՝ որոնց վայ կազմեալ եւ կը ժաղվուի, լեզուկու է վրանը լինեան շիշերը, կրնան խառացուցիչ անուանուիլ: Բայց բուն խառացուցիչ (Condensateur) անունը ան զործիքին կը արաւի որն որ խիստ նուազ է մը խառացընելով զդայի ընելու համար կը հասայլ. ասիկա զիստաւորար երկու հազար զատ առխառնիները կը կազմուի, որոնք անհազարդող կարգով մը իրարմ բամնուած են. եւ հասարակորն ելեկտրաչափի մը վայ շնուռած կը լոց, ինչուկու պատ. 438ին մէջ կը առնենք: Հու ելեկտրաչափին վայի մետաղէ բորուկ առխառնիր արտաքը կարգի շխառկ ու վրան բարակ վերնիճ զարնուած է (այսինքն՝ բայրայի կամ զոնի զիստայ ոգուց մ.ջ լուծուածքը՝ վաձնուի մը զարնուած է, որն որ անմիջապէս շորցած եւ անհազարդող կարգ մը կազմած է), ասար վայ նոյն եղանակաւ պա-

պատ. 438.




որասառաւած երկրորդ մետաղ՝
բորբակ տախտակ մ'ալ կոց՝ որն
որ կզգեացոցիչ կոմ մ'անի և
առանձին երկու բորբակ տախ-
տակները իրարմէ բարակ վեր-
նիճով մը բաժնուած կը մնան,
բայց մէկայ կողմանէ իրարա-
ցոյց ազեկ կը նսան։ Առ բան-
նուս՝ փրանցքինեան տախտակին
հետ ունեցած նմանութեանը բնիք
իրեն կ'իմացուի ախճան եթէ տա-
կի տախտակը՝ խիստ նուազ և
ունեցաց մարմեց մը շաշափել
տարու բրանկը, եւ մէկայ կող-
մանէ ճառուի վրայի տախտակը
շաշափելու բրանկը՝ խացացիքը
լիքառան շիշի մը պէս կը լեցուի։
միայն առ տարբերութեամբ՝ որ
հոս ելեկարականութեան աղ-
բիրը տկար բրանկ՝ հետպհե-
ան կը լեցուի ու զգացնի իրեն հետ կը կա-
պէ, եւ պյուղեան նուազ ձգուագականութեամբ ելեկարակա-
նութեան աղբիրը՝ տակի տախտակին մէկ մաս մ'ալ կրնաց հա-
զարդել, որն որ գործեալ առ ջնինին ուեն կը կազուի, եւ տակի
տախտակին նորէն և կը հազարդուի, եւ առանձին տախտակնե-
րուն ևր կը խոսանաց ու կը զարանաց։ Ետքէն լեցուելէն ետեւ
մերի տախտակը՝ զուգահեռական զիլցարի զգուշութեամբ մը
մեր վերցուցածնուռ ուկէն կազուած ևր ազատ կ'ը լաց, եւ ե-
լեկարականին վարի կողմերն ալ տարած ու ելով՝ անմիջապէս եր-
կու ուկիեթիթեղները իրարմէ կը զատուին, ուր որ յառաջա-
դոցն առանց խացացիք՝ նցն ելեկարական աղբիրը՝ ելեկ-
արականին վրայ տառաց ազգեցութեան կը մնար։

Ես գործիքը 1782ին պայտ զտաւ։ եւ բաժներնէս
յացանի է որ շատ հաճուկ ելեկարականութեանները ճանչցրնել
տառաց գործիք մըն է։

331. Ելեկարականութեան արագութիւնը։ — Ելյուեան
շիշը ելեկարականութեամբ լեցրնելէն ետեւ, զանազան երկայ-

Դասթեամբ թելեր առնելով՝ ասոնց մէկ համերը շիշին ներսի ու զրսի զրուագին չետ հաղորդելու եւ մէկալները իրարու մօտեցընելու ըլլանք, միշտ կը տեսնենք որ կայծը մի եւ նոյն տաենուան մէջ կը զարնէ, պայմանը՝ եթէ երկու հակառակ ելեկտրականութիւններ՝ իրարու հետ հաղորդուելու ըլլան՝ վայրկենական համամեր մը իրարու հետ կը միանան, թէպէտ զիբենք միացընող թելերը, կամ ան թելերը որոնց մէջէն կը հոսին արտաքոյ կարգի երկայնութիւններն ու անենան: Բայց նորերս Հռուեթու դունին մէկ հանձարեղ փորձը ցուցուց որ ելեկտրականութիւնն ալ ձայնի ու լուսոյ պէս իր ճամկան որոշ ատենուան մը մէջ կ'ընէ, թէպէտ անոնցմէ անհամեմատ արագ շարժի: Եւ նոյն փորձով ելեկտրականութեան արագութիւնը չափեց: ^{1/2} անգիտական մզնն երկայն թել մասաւ եւ ասոր երկու ծայրերը մէկ գծի մը վրայ դրաւ, ետեւէն նոյն թելին մէջտեղէն երկու ընելով՝ ան ծայրերն ալ բերաւ աւելի իրարու մօտ նոյն գծին վրայ դրաւ՝ դատ. 439ին ցուցցածին պէս, որով մի եւ նոյն գծի պատ. 439.



վրայ չորս ծայր ելաւ, որոնց վրայ մէշ մէկ գնդակ կար. ետքէն լէյտան շիշի մը երկու հակառակ ելեկտրականութիւնները բերաւ ու զրսի երկու գնդակներուն մօտեցուց. ասով երեք կայծ ելաւ, երկու հատ մօտեցած ծայրերուն վրայ ու մէկ հատ

մ'այ երկու հակառակ ելեկտրականութիւններ ^{1/2} մզնն երկայն ճամբայ ընելէն ետեւ՝ մէջտեղի գնդակներուն վրայ: Բայց աս երեք կայծերէն մէջտեղինը տեսաւ որ աւելի ուշ զարկաւ. Եւ որպէս զի աս փաքք տարրերս թենէն ելեկտրականութեան արագութիւնը գտնէ չափէ՝ կայծ երուն առջին հորիզոնական առանցքի վրայ արագ դարձող շիտակ հայտի մը բռնեց. ասոր մէջը՝ մէջտեղի կայծը ետքէն ելելով՝ ուղիղ գիծէն խոտորած կը տեսնուէր, որն որ անկէ կը պատճառէր՝ որ նոյն կայծը ելելու ատեն հային քիչ մը յառաջ դացած կ'ըլլար, հիմա թելին երկայնութիւնը, հայիին գառնալուն արագութիւնը ու խոտորածն մէծութիւնը դիանալով՝ հաշուեց գտաւ որ ելեկտրականութիւնը մէկ մանրերկրորդի մէջ 288,000 անգ. մզնն կամ 62,000 գերմ. մզնն ճամբայ կ'ընէ, ուր որ լցոր մէկ մանրերկրորդի մէջ 194,000 անգ. մզնն ճամբայ կ'ընէ:

332. Ելեկտրականութեան նուազելուն օրէնքը: —

Աշեկարական ձգողութիւնն ու վանդութիւնը՝ հեռարութեան աւելացով կը նուազի. ասնուազելուն օրէնքը ելեկարական ճօճման ձեռոքը կը գտնուի: Կնքամոմեւ աւել մը մետաքսէ թելէ մը հօրիզոնական դիրքով կը կախուի, ու ասեղին մէկ ծայրը սոկեթիթեղեայ բալորակ մը կը փակցուի: աս թիթեղին և մը կը արուի եւ ուրիշ ելեկարացած զնդակի մը արգեցութեամբ ճօճալ կը արուի. եմէ թիթեղն ու զնդակը նոյն էը ունենայու ըլլան՝ թիթեղին կողմը ճօճանակին զնդակէն հեռու կողմն է, իսկ եմէ թիթեղն ու զնդակին կողմը կը դառնայ: Աս ճօճանակին ճօճումներէն կ'իմացուի որ սելեկարական ձգողութիւնն ու վանդութիւնը՝ հեռարութեան քառակուսոյն հետ խոտորնակ կը համեմատին,,:

333. Աշեկարականն թեան մարմնոց երեսներուն վրայ տարածուիլը: — «Քանի որ մարմին մը բնական վիճակի մէջ կը գտնուի, այսինքն՝ քանի որ երկու ելեկարական հեղանիւթները նոյն մարմնոյն մէջ իրարու հետ կապուած են, հաւանական է որ մարմնոյն բորոք զանգուածին մէջն ալ տարածուած ըլլան. բայց հեղանիւթին մէկը մէկալէն զատուածին պէս կամ հաղորդող մը ազատ և ունեցածին պէս, ազատ հեղանիւթին տարրները այնպէս իրար կը վանտեն, որ որչափ որ կարելի է նէ իրարմէ կը հեռանան՝ մինչեւ որ կ'իմացնին արգելք մ'ելլելով կ'ենան: Կատարեալ հաղորդող մարմին մը իր մէջը աս տեսակ արգելք մը չունի, անոր համար ասոր վրայ անարգել կը տարածուին, բայց անհաղորդող օգին հանգիպելով կը սահմանին մարմնոյն երեսին վրայ տարածուիլ:

Եւ թէ իրօք ազատ եր՝ մարմնոց միայն երեսին վրայ եւ չէ թէ մէջի կողմերը կը տարածուի, պարզ փորձերով կրնաց ցուցուիլ: Առնունք արցըրէ զնդակ մը ու կղզիացընելով ելեկարացընելոք. դարձեալ՝ առնունք երկու հատ արցըրէ սնամէջ կիսադունդներ՝ կղզիացուցիչ կոմերով (Պատ. 440), ու առջի

Պատ. 440.

զնդակը ասոնց մէջն առնունք եւ գոցինք. ետքէն կիսադունդները բացածնուու պէս կը գտնենք որ մէջի զնդակը իր բոլոր եր կորպունցուցեր ու կիսադունդներուն վրայ անցեր է: Այսնը կը տեսնենք՝ թէ որ զնդակը կիսադունդներուն մէջ ելեկարացընելոք :

Գնդակի մը երեսին վրայ տարածուած եր՝ յայտնի է որ բոլոր երեսին վրայ ալ միակերպ կը տարածուի, եւ երեսին ամէն մէկ կէտին վրան ալ հաւասար խառնթիւն կ'ունենայ: Ասոր ստուգութիւնն ալ զանազան դիւրին փորձերով կրնանք իմանալ:



Աղջիացեալ հաղորդող մարմինը՝ եթէ գնդաձեւ ըլլարու շոյաց՝ ան առեն Երև միակերպ չխարածուիր. սցանդին՝ ան եւ լեկտրականութեան կարգը՝ որն որ նոյն մարմնոյն վրայ կը տարածուի, ամեն տեղ ամեն կէափ վրայ նոյն խառնթիւնը չ'ունենար: Եթէ ճոմմերը կըսր գլանի մը (ոլատ. 441) զանազան տեղատ. 441.

զերուն Եր քննելու ըլլանք՝ կը գտնենիք որ ճոմմերուն Եր մէջաեղինեն խիտէ:


Որչափ որ մարմնոյ մը ձեւը կըսր գնդաձեւ ձեւէն կը չեռանայ, այնչափ ալ Եր իր վրան անհաւասար եղանակաւ կը բաժնեուի. կենդրունէն ամենէն չեռաւ եղած տեղեր՝ ամենէն


աւելի կը ժողվարի. որովհետեւ ելեկտրականութիւնը երեսին վրայ հաւասարակշին մնալու համար՝ ելեկտրական տարրները մէկ կէափ մը վրայ հաւասարապէս պիտի ազգեն՝ որ հօն իրար հաւասարակշին բռնեն. խոկ արդ հեռաւորները նոյն կէտին վրայ առելի քիչ կ'ազգեն՝ անոր համար նոյն տեղերը շատ տարրներ կը ժողվարին՝ որովէս զի մէկաներուն չափ ազգեն: Խոկէ զիւրաւ կը մէկնուի ան սրածայր մարմնոց վրայ առասծ ելեկտրականութեան խառնթիւննիս եւ յայտնի է որ աս խառնթեան սասակութիւնը շատ անդամ օգնի սրածելքին կը յաղթէ ու կը սկսի հոսիլ. անոր համար եթէ ելեկտրական հաղորդչին վրայ սրածայր մարմին մը գնելու ըլլանք՝ հաղորդիչը չենք կրնար լեցընել, եւ եթէ սրածայր մարմնոյն առջին անկղզիացած հաղորդող մը բռնելու ըլլանք՝ չենք կրնար կայծ ընդունիլ. նոյնպէս սրածայր մարմին մը գետնի հետ հաղորդելով՝ հաղորդիչին առջին բռնելու ըլլանք՝ հաղորդիչը շիկեցուիր, որովհետեւ հաղորդիչը սրածայր մարմնոցն Եր բաժնելով եւ անոր Եր իր ճոմմը ժողվարելով ու խառնալով՝ շիկնար զիւրանալ՝ հաղորդչին կ'անցնի ու անոր Եր կը չէ զարացընէ:

Սրածայր մարմնոց աս յատկութեանը վրայ հաստատուած է Ը-ա-բ-ա-չ-չ-չ (Paratonnerre), որուն վրայ ետքէն յատերուածին մ.ջ կը խօսինք:

Անկիւններն ու առեւ եղբները՝ սրածայրներուն յատկութեանն անհարութ ելեկտրական գործիքներու մ.ջ որչափ որ կարելի է նէ անոնցմ կը փախչուի երբոր Եր ժողվի կ'առ-զուի:

Երբոր կղզիացեալ ելեկտրացած հաղորդողի մը ուրիշ հաղորդող մը մատեցրներու ըլլանք՝ ասանց երեաներուն վրայ գնդանքի մը ուրիշ կրգիացած ու նոյնուր ելեկտրացած գնդանքի մը ուրիշ կրգիացած ու նոյնուր ելեկտրականութեան մակերուսութիւնը կը կարուի. որովհետեւ նոյն Եները իրար վահանակով՝ գնդանքներուն իրարու մատեցած անզը Եր ամենէն քիչ խառնթիւնը կ'առ նէնոյ, խոկ ընդ դիմոկաց կողմերը ամենէն շատ:

բնագլւութեամ . 442, 443ին ցուցած գնդակներուն մէջ առ ու բին վրայի պատճեամ . 442 . պատճ . 443 . խոսութիւնը ամենէւ քիչնէ .



խոսութիւնը ամենէն քիչն է,
իսկ ո ո զին վրայինը ամենէն չն
շառ : Արշափ որ մատեցըներու
ը բաներ՝ խառն թիւնը առ զին-
ներուն վրայ կը նու աղջայ ու
եռքիններուն վրայ կ'աւելիաց-
եւ վերջապէս իրարու դպրե-
լու ըլքան՝ գպած տեղերնուն և
Եր ոչինչ կը լոյց Ելքէ զըն-
դակները, յառաջադոյն հակա-
ռակ եկել կտրականութէ ամեր
յեցու ած ըլպային ամենէն մեծ
խոսութիւնը ամբն ու թին վրայ

կը բար, իսկ ամենէն նուազը դ ու գին վասյ. Բայս ամենայնի առ եղանական կը պատահի՛ թէ որ զնոց ակներէն մէկը Ելեկտրացած չըրաց.

• 101 •

334. Կարգանականութեան դիւտը : — Վաջի գլխուն մէջ
յառաջ բերուած երեւոյթները՝ որոնք շփմամբ ու բաժան-
մամբ ելեկտրականութեան կը վերաբերէին¹, 1790էն յառաջ
ելեկտրականութեան բովանդակ երեւոյթները կը կացուցանէին,
եւ անոնցմով ելեկտրականութեան զարմանալիքները հատած
լմինցած կը կարծուէին. բայց մէյ մ'ալ զարմանալիք եղանակա-
մբ պատահմունքը անանկ մէկ ելեկտրականութեան աղբիւր մը
յայսանեց՝ որն որ իր առանութեամբն ու օգտակարութեամբը՝
առջինը ծածկեց եւ որիշ գիւտերու ալ գուռ բացաւ ու պիտի
բանայ ալ :


Վարչադիտութիւնը հարսացընող պատահմունքը՝ 1789ին
կալվանիին ձեռքին տակն ըլլալով՝ անոր մոտադրութեամբը՝ մեծ
գիտերէն մէկն եղաւ. և իրեն անունը անոր հետ անմահ մնաց:
Կալվանի՝ պողոնիա քաղըին մէջ քժշկութեան վարպետ մըն էր.
ասիկա օր մը զանազան զննութիւններու համար պատրաստած
նոր մեռած գորափ սրունքները՝ պղնձէ ճանկի մը ձեռար եր-
կաթէ վանդակէ. մը կախելու ասեն՝ անունքներուն վրայ ցնցում
մը տեսաւ, օրն օր այնչափ անդամ կը կրկնուէր՝ որչափ անդամ
օր հովք գորափն սրունքին զնդերները երկաթին կը դպցընէր:

1 Առ Եր գիտակարար Հանդար-
տութեան կամ հաւատաբակուո-
թեան մը մը էր. բայց հիմնաւան խօ-
սելիքնիս աւելի շարժ ման մը կամ հա-
ման մը մը է. ուստի անոր համար առ-

շինուածքներու գիտութիւնը էլեկտրաէլեկտրոստատիկա (Electrostatique), իսկ էլեկտրաէլեկտրոնից էլեկտրաէլեկտրոդինամիկա (Electrodynamique) կը կազմէ:

Կաղվանիին պատրաստած գորար աս ձեւը (Պատ. 444) ունէր.
Պատ. 444.

Եւ պղնձէ ճանկն ալ սրունքին ջիղը
շօշափած էր :




Վար փորձը շատ անդամ՝
ընելիէն ետեւ իսկզբան այնպէս կը
կարծուէր, ինչպէս նաև նցյն ինքը
կարգանին ալ կը համարէր, որ աս
երեւոյթը ջրական հեղանիւթէ մը
յառաջ կու գայ, որն որ Կաղվա-
նեան հեղանիւթը ալ կը կոչուէր,
եւ ելեկտրական հեղանիւթին նկատ-
մամի գործարանաւոր մարմինը՝
լէյտեան շիշ մըն էր՝ որուն երկու
զրուազները՝ ջիղերն ու զնդերներն
էին. եւ աս զրուազները կը պար-
պու էին՝ երբոր ջիղերն ու զնդեր-
ները իրարու հետ հաղորդութեան
գային, որն որ Կաղվանիին փորձին
մէջ՝ պղնձին ու երկաթին ձեռաքը
կը լլար:

Իսպաց աս գիւտին լուրը՝ ա-
մէն տեղ տարածուելէն ետեւ՝

փորձերը աւելի եւս սկսան յաճախել: Վողա ալ՝ որն որ ե-
լեկտրականութեան նկատմամի արգէն շատ գիւտեր գտած էր
եւ Քամիայի մէջ վարպետ էր, կարգանեան փորձը մեծ մաս-
զրութեամբ սկսաւ փորձել, եւ տեսաւ որ գեռ աս երեւոյթը
յառաջ բերող զիսաւոր կէտի մը կամ պարագայի մը վայ
մտազրութիւն չէր եղած. այսինքն ջիղերն ու զնդերները
իրարու հետ հաղորդող մարմինը անհրաժեշտ երկու տեսակ
մտազներէ պիտի բլար եւ տառնք իրար պիտի շօշափէին. ինքն
իր փորձը Պատ. 445ին ցացրցածին պէս ըրտ. եւ նցյն ցնցումը

Պատ. 445.




տեսաւ, եւ մտազներէն մէկը զինկ
ու մէկար պղինձ էր: Վերջապէս
իր փորձերէն հետեւցոց՝ որ գոր-
տին սրունքները իրբեւ լըյտեան
շիշ մը չիկրնար սեպուիլ. հսկա
գող հեղանիւթը ոչ ջիղերուն ոչ
ալ զնդերներուն վրան է, հսկա
մերկու մտազներուն իրար շօշա-
փելէն կը ծնանի, եւ ելեկտրական

Հեղանիւթիւն հետ նցյն է,, : Աս վորդայեան կարծիքին դէմ ելաւ նոյն խել կարխանի եւ իր կողմանակիցները, բայց վերջապէս Ազգային կարծիքը յաղթեց եւ մինչեւ հիմա ալ տիրող կարծիք է :

335. Կարգանականութեան ցցցեր : — Օտարազգի մարմաց շօշափմանը՝ յառաջ եկած ելեկտրականութիւնը՝ որն որ Առջևունութեան (Galvanisme) ալ բսուելու սովորութիւն եղած է, որպէս զի ուսումնական եղանակաւ ճիշջ ցուցուի ու հաստատուի՝ Ազգայ խացուցիչին ձեւոք փորձ մը ըրաւ, որն որ Ազգայեան հիմնական փորձ կոչուեցաւ : Աս փորձը զանազան եղանակաւ կրնայ ըլլալ : Խացուցիչին (Պատ. 446) վերի բոլորակ տախտակին վրայ մասութիւն գնելով՝ գետնի հետ հաղորդենք, խել վարի բոլորակ տախտակը՝ մէկալ ձեւոքով ըրանց զինկին մը կտորուվ շօշափենք, եւ զինկին շօշափած տեղը առնց վերնիմի եղած ըլլայ՝ որպէս զի այրոյրին՝ ու զինկին մէջ մետաղական շօշափում՝ ըլլայ, քիչ մշատեն անցնելէն ետեւ՝ մասութիւն վերի տախտակէն վերցընելու ու զինկը վարինէն հեռացընելու որ ըլլանք՝ վրայի տախտակը վերցընելու որէս ոսկեթիթեղները իրարմէ կը բացուին, եւ ասոնց վիճակը փորձելու ըլլանք՝ կը գտնենք որ ժխտական ելեկտրականութեամբ իրարմէ կը հեռանան : Աս ելեկտրականութիւնը ուսկից է, յայտնի է որ զինկին արցըրը շօշափելէն, ասոնց իրար շօշափած տեղը զարութիւն մը կ'ազդէ՝ որն որ մետաղներուն ելեկտրական հեղանիւթները իրարմէ կը զատէ, զրական եր զինկին գետնին կը հաղորդուի, խել ժխտականը՝ խացուցիչին վարի տախտակին վրայ կը կապուի՝ վրայի տախտակին եր բաժնելով՝ վրայինը վերցածին որէս՝ տակի տախտակին կապուած եր աղատ կ'ըլլայ ու ոսկեթիթեղները իրարմէ


Պատ. 446.



¹ Արցըրը որդնեմն տեղու կրնայ որ կ'ազդէ, եւ իրմէ տեղի արձամեր բանել թէ ողեա որդնեմը աւելի զրարկաց ուսկին :

կը հեռացընէ : Եթէ փորձը ան եղանակաւ ընելու ըլլանք՝ որ զինկը փայտ տախտակը շօշափէ՝ իսկ մատուցնիս տակինը, ան ատեն ուկեթիթեղները դրական ելեկտրականութեամբ կը բացուին :

Ա որդային փորձը աս եղանակաւ ալ կրնայ ըլլալ . զինկէ ու պղնձէ կոր տախտակ տախտակներ առնունք (Պատ. 447), Պատ. 447. որոնք խտացուցիչն վերի տախտակն պէս՝ կզզիացուցիչ կոթեր աւնենան, բայց վերնին ճած չըլլան . ասոնք իրարու վրայ զնենք շօշափել տանք եւ ետեւէն իրարմէ զուգահեռական բաժնենք ու մէկը խտացուցիչն մը մէկ տախտակին՝ մէկար մէկալին դպցընենք . 8 մինչուկ 10 անգամ աս գործողութիւնը ընելէն ետեւ՝ խտացուցիչը բաւական լցուած կ'ըլլայ եւ վրայի տախտակը վերցուցածնուս պէս՝ ուկեթիթեղները իրարմէ կը հեռանան :



Եթէ զգացուն ելեկտրադէտ մ'ունենալու ըլլանք՝ վոլտայեան փորձը նաև աս եղանակաւ կրնանք ընել . ելեկտրադէտին վրայ խտացուցիչն տախտակ անցընելու տեղ՝ շիտակ ու առանց վերնիճի պղնձէ տախտակ մ'անցընենք, եւ անոր վրայ նցնակէս առանց վերնիճի՝ ապակիէ կոթով զինկէ տախտակ մը զնենք . զինկէ տախտակը վերցուցածնուս պէս՝ ուկեթիթեղները իրարմէ քիչ մը կը հեռանան, ետեւէն զինկը շօշափելով՝ նորէն պղնձին վրայ զնելով ու վերցընելով եւ շատ անգամ կրկնելով երթարով իրարմէ աւելի կը բացուին : Աս փորձը չէ թէ միայն շօշափմամբ յառաջ եկած եր կը ցուցընէ, հապա կը ցուցընէ ալ՝ որ ծագած ելեկտրականութեան մէծ մասը՝ իրար շօշափած երեսներուն վրայ կապուած կը մնայ :

Ո՞իշա երբոր օտարազգի մարմիններ իրար շօշափելու ըւլան՝ ելեկտրականութիւն մը կը ծնանի եւ կամ անոնց միացեալ ելեկտրականութիւնները իրարմէ կը բաժնուին . բայց ասիկա մետաղներուն վրայ աւելի յայտնի կը տեմուի : Եւ ինչպէս որ քիմիական խեամութիւնը գիտնալով մարմնոց վրայ տեսնուած այնչափ բազմաթիւ ու զարմանալի գոտիխութիւնները դիւրաւ կը մէկնենք ու կը մընենք, ասանկ ալ ամէն տեսակ շօշափումն է, ծագելը գիտնալով՝ շօշափելէն յառաջ եկած շատ բազմաթիւ երեւոյթներու եւ փոփոխութեանց դիւրաւ մէկնութիւն կրնանք տալ : Աս միայն շօշափմամբ ծագող ելեկտրականութեան անձանօթ պատճառը՝ ելեկտրո-լուր չըրունիւն (Force electromotrice) կը կոչուի :

336. Կարգ ձգտողութեան : — Ը շօշափմամբ ելեկտրա-

կանութեան զրգոիլը՝ շօշափող մարմնոց համեմատութեամբ կը փոխուի. թէպէս մետաղները ազէկ ելք իւրա-շրջ ևն՝ բայց իրավու մէջ շատ տարրերութիւն ունին. զօրօրինակ՝ զինկը բլազմինին հետ աւելի դրաւոր դրական է կը ցուցընէ՝ քան թէ պղնձին հետ. բայց մի եւ նոյն մետաղներուն համար ելեկտրական տարրերութիւնը միշտ անփոփոխական է, կ'ուզեն կղզիացած ըլլան կ'ուզեն ըլլան, կամ մէկը կղզիացած ըլլայ՝ մէկարք ըլլայ, եւ կամ ուրիշ եւ հաղորդուի, եւ այլն: Եթէ պղնձը զինկին հետ միացնելու ըլլանք՝ ժխտական է, իսկ բլազմինին հետ՝ դրական եւ կ'ունենայ եւ կրնանք շատ մետաղներ այնպիսի կարգաւ շարել՝ որ ամեն մէկը իրարմէ եռոքինին հետ դրական է ունենայ, եւ ամէն մէկը իրմէ առջնին հետ ժխտական է ունենայ. ինչպէս՝

+

Զինկ

Կապար

Անագ

Երկար

Պղնձ

Ռոծար

Առկի

Բլազմ

Ածուխ

—

Աս կարգը ՀՀ ԴՐԱՄԱԿԱՆ ՀԱՐՔ կը կոչուի, եւ աս նիւթերը Ա-ՀՀ ՀԱՐՔԻ ՀԱ-ՀՐԵՏ-Ն՝ կամ Ա-ՀՀ Ի-ՀՐԵՏ-Ն-Շ կը կոչուին, իսկ ասոնցմէ գուրս եղածները ԵՐԵՐԵՏ Հ-ՀՀԻ Հ-ՀՐԵՏ-Ն՝ կամ Տ-Հ-Ի-Հ-ՀՐԵՏ-Ն-Շ: Աս զրուած կարգին մէջ եղած անդամներէն՝ որշափ որ իրարմէ հեռաւոր անդամները իրարու քով բերելու ըլլանք՝ այնշափ ալ ելեկտրական տարրերութիւնը մեծ կ'ըլլայ:

Եթէ զինկին ու պղնձին մէջ եղած ելեկտրական տարրերութիւնը եւ պղնձին ու բլազմինին մէջ եղածը մէկանգ առնելու ըլլանք՝ զինկին ու բլազմինին մէջի ելեկտրական տարրերութիւն հաւասար կու գայ. այսինքն՝ երբոր զինկէ տախտակի մը վրայ՝ պղնձէ տախտակ մը դնելու ըլլանք եւ անոր վրայ ալ բլազմինէ տախտակ մը, ան ատեն ճոթի տախտակներուն ելեկտրական ձգուազութիւնը՝ այնշափ մեծ է՝ որշափ որ զինկը ուղղակի բլազմինին վրայ դնելով կ'ըլլար: Այսպէս իմանալու է նաև վերի դրած կարգերնուու ամէն անդամներուն վրան ալ, ինչու

1. Հաս հզտուզութիւն (Tension) ըլլանը կը չանաց եւ իրեն ատրածուեկուն ուելով ժայմուած ելեկտրականութեան դէմք եղաց արգելքներուն յաղթել ան ճիզը կ'իմանանք՝ որով տարածուել կը ճզնի:

որ երեք մետաղ իրարու վրայ դնելով ճոմթինները միշտ նոյնչափ ելեկարական ձգտողութիւն կ'ունենան, իդրեւ թէ ուղղակի իրար չօշափած ըլլացին ու մէջինը չըլլար:


Վմէն մետաղներն ալ՝ ձգտողութեան կարգին մէջ որոշ տեղ մ' ունին . ածուխը թէպէտ մետաղ չէ՝ բայց աս նկատմամբ իբրև մետաղ է, եւ բաղմնեն աւելի ելեկտրաժիտական է: Նաեւ շատ բաղադրեալ մարմիններ ձգտողութեան կարգին մէջ որոշ զիրք մը կ'առնուն, զորօրինակ երկաժաքարը, երկաժի պախար, ծծումք - երկաժը կամ հրաքարը (Pyrite), ծծումք - կազարը եւ այլն. կան ուրիշ բաղադրեալ մարմիններ՝ մանաւանդ ծորելիններ, որ ձգտողութեան կարգին օրինացը տակ չեն իշխար: Զորօրինակ զուստ ջուրը՝ որուն հետ զինկը ժխտական է կ'ունենայ, բայց հիմա ասիկա ելմէ ձգտողութեան կարգին մէջ խօսմել ուզելու ըլլանք՝ զինկէն վեր գնելու ենք. նոյն տեղու դրածնուս պէս՝ պէտք է որ բաղմինն հետ քովէ քով գալով՝ բլագինը զինկէն աւելի ժխտական է ունենայ. բայց փորձը հակառակը կը ցուցընէ. ուրիմն յայսնի է որ ջուրը չիկինար ձգտողութեան կարգին վերաբերիլ, նոյնպէս է ծծմոյց թթուն, որն որ զինկն ու պղինձը ժխտական ելեկտրական կ'ընէ, բայց զինկը պղինձէն աւելի. իսկ բլագինն ու ուկին անօսութ ծծմոյց թթուուղ դրական է կ'ունենան:

Դայց հեղուկներուն կամ երկրորդ կարգի հազորդողներուն ձգտողութեան կարգին շվերաբերիլը ան օգուտն ունի որ իրենց միջնորդութեամբը վրայէ վրայ շարուած մետաղներու կարգերը նցն ձգտողութեան մէջ չեն մնար, հապա զօրաւոր ձգտողութիւն կը ստանան, ինչպէս Աւագայիշան սիւնառն մէջ պիտի տեսնելոք :

337. ¶ Ողբայեան սիւնակ: — ¶ ողբայ՝ շօշափման տեսաւթեան վրաց իր հիմք գնելով՝ իր սիւնակը շինեց, թէպէտ բռն քիմիական ներդործութիւնն է անոր մէջ գործողը. բայց իր սիւնակը զարմանայի գիւտ մըն էր եւ իր անունն ալ անմահացուց: Աս 1800ին գտած Վոլտայի պինակը (Pile de Volta) երեք զատ մարմիններէ կը բազկանայ, երկու մետաղէ կամ երկու առջի կարգի հաղորդողներէ ու մէկ հեղուկէ կամ երկրօրդ կարգի հաղորդողէ: Եւստաղներուն մէջն ամենէն աւելի պղնձնն ու զինկը կը գործածուի: պղնձնը վագայեան սիւնակին ժխտական մասը կամ տարրն է, իսկ զինկը՝ զբական տարրն է. եւ աս երկութը հասարակորէն իրաբու չետ անագած (վեհագութ+), կ'ըրլան:

“Վանենք թէ պղնձէ տախոսակ մը յ պղնձաթելով
(Պատ. 448) զեանի հետ հաղորդուած րիպ, եւ իր գրան ի-

Պատ., 448.




բեն նմանն զինկիւ տախտակ մը գրուած ըւլսց. հիմա ելեկտրաշարժ զօրութեամբ՝ զինկիւ զրական ու պղնիւնը ժխտական է կ'ունենայ. բայց պղնձին ազատ եր պղնձամբեւէն կը հաղորդուի կը հոսի. իսկ զինկիւը որոշ խտութեամբ մը կը մնայ, որն որ պղնձին ու զինկիւն ելեկտրական տարրերութեան կախում ունի: Պնենք թէ աս խտութիւնը իբրև միութիւն առնուի, ան առեն կրնանք ըսել որ աս պարագաներուս մէջ պղնձին ազատ ելեկտրականութեան խտութիւնը 0 է, ուր որ զինկիւն վրայի ազատ ելեկտրականութեան խտութիւնը 1 է: Երդ եղանակաւ մը եթէ զինկիւն ազատ ելեկտրականութեան մաս մը վերցընելու ըլլանք, ուստի իր խտութիւնը 1 էն քիչ ըլլայ, ան առեն անմիջապէս ելեկտրաշարժ զրութեամբ նցյն կորստեան տեղը կը լեցուի, որովհետեւ շշափած տեղերնուն վրայ առնուածին չափ նորէն եր կը ծագի, + եր զինկիւն կ'անցնի ու — եր պղնձին ու անկիւ ալ գետնին կ'անցնի: Աւստի զինկիւն վրայ խոնաւ կամ թաց մարմին մը¹ դնելու ըլլանք՝ յայտնի է որ նցյնը իբրև հաղորդող զինկիւն եր կ'առնաւ. (եւ պարզութեան համար՝ նցյն հաղորդողը ամենեւին ելեկտրաշարժ չենք սեպեր).² բայց զինկիւն կորուստը տեղը գալով՝ միշտ 1 խտութիւն կ'ունենայ, եւ նոյն թաց մարմինն ալ 1 խտութեամբ + է, կ'ունենայ: Եւ եթէ թաց մարմինյն վրայ գալձեալ պղնձէ տախտակ մը դնելու ըլլանք, անոր վրայ ալ + եր կը տարածուի, 1 խտութեան կը հանի: Պղնձին վրան նորէն զինկ մը դնելով՝ առանց ելեկտրաշարժ զօրութիւնը մասածելու զինկը 1 խտութեամբ + է, կ'ունենայ, որուն վրայ ելեկտրաշարժ զօրութեամբ սաացած 1 խտութեամբ է, մ'ալ գալով՝ կ'ըլլայ 2 խտութիւն: Աս զինկիւն վրայ նորէն թաց մարմին մը դնելով ու անոր վրան պղնձ մը եւ անոր վրան ալ զինկ մը, ան առեն աս երրորդ զինկիւն + ելեկտրականութեան խտութիւնը 3 կ'ըլլայ: Աս երեք անդամները նցյն եղանակաւ ու կարգաւ աւելցնելով, չորրորդ, հինգերորդ, հարիւրորդ զինկը, 4, 5 . . . 100 խտութեամբ + է կ'ունենայ:

Վհաւասիկ աս եղանակաւ շնուռած սիւնակ մը գտնողին անուամբը Վոլգայիւան սիւնակ կը կոչուի. Պատ., 449ին մէջ 20 զցդ տախտակով կատարեալ Վոլգայիւան սիւնակ մը կը տեսնենք:

1 Զրով կամ ազի լուծուածով մամբ միշտ է կը ծնանիք քիչ կամ չառ. թրամած շուխաց կամ խուսպարտ կըր- անոր համար ալ Վոլգայիւան սիւնակին նայ ըլլալ:

2 Որովհետեւ բնշ եւ իցէ շաշտիւ կընայ պակսիւ կամ աւելցալ:

Պատ. 449.



Ուստակին անձայրը ուր որ զինկին տախտակները ուղղուած են եւ կամ ուր որ դրական եր կը ժաղվուի՝ դրահան բերել կը կոչուի, իսկ մէկալ ծայրը՝ ժեռական բերելու զետնի հետ հաղորդուած էր, իսկ դրականը կզգիացեալ էր, ու բօլոր սիւնակին վրայ + և տարածուած էր, որուն խոռոչինը վարեն վեր երթարով կ'աճէր: Եւ եթէ ժխտական բեւուը կզգիացընելու ըլլայինք, ըստ ամենայնի հակառակը կը պատահէր:

Ա ոյդայեան սիւնակը՝ հասարակօրէն չըր փայտի վրայ հաստատուած երեք առակիիէ գաւաղաններու մէջ կը շնուրի: Ասոր կզգիացած երկու բեւեռուները՝ երկու հակառակ ելեկարականութեանց աղբի ըներ են. ուստի յայտնի է որ առ երկուքին վրայ թելեր զնելու ըլլանք՝ թելերը հաղորդիչի առէս կը ընցունին, եւ թէ իրարու հետ կապուելու ըլլան՝ հակառակ ելեկարականութիւնները իրարու հետ կը միանան, եւ միշտ նորէն և ծնաննելով՝ նցյն միաւորանթիւնը շարունակ էրլայ, ուստի եւ այսպէս շարունակ ելեկարական հասաւ (Courant) մը կը ծնանի¹. եւ ան առեն չոր սէնան կամ չոր շրջ լըշունէ: (Circuit fermé) կամ չոր շրջ եւ կամ հասաւ չոր է կ'ըսուի: իսկ ասոր հակառակը չոր կ'ըսուի:

Վաց շղթային հասումը անկէ կրնանք իրանալ, որ եթէ բաց ըլլալու ըլլայ եւ երկու թելերուն ճոմթը միայն իրարու մերձեցընելու ըլլանք՝ շարունակ ելեկարական կայծ կը տեսնելը, մնչպէս դատ. 449/ն մէջն ալ նկարուած է:

338. Չոր սիւնակ: — Ա ոյդայեան սիւնակին սկըզբանը՝ Զամարոնի ուրիշ տեսակ սիւնակ մ'ալ շննեց, որուն մէջ թաց հաղորդողը թուղթն է, եւ անօր համար ալ Զամարոնի կոչուած է, թէսէք ան զմթը բատ միքեան նուազ խոնանթիւն մ'ունի: Աս չոր սիւնակը զիւրաւ շննելու համար՝ կրնանք շննծու սոկոց ու արծաթի թղթեր առնեու, ուստի եւ արծաթի նզօծ թուղթը (անագ) սոկեզօծին (պղինձ) վրայ կը փակցուի, բայց անանկ որ ճերմակ կողմերը իրարու վրայ գան, որով փակած թղթին մէկ կողմը անագ ու մէկալ կողմը պղինձ կ'ըսայ, եւ այսպէս առ տեսակ փակցուած թղթերէն կը որ կը որ

¹ Բնաց էաները չփաթէ ամ ենէ հետ քարոզ կը մատեն եւ նոյն եղանակուր համար՝ համան ուղղութիւններու կը խօսին, որն որ կամոցական նէ՛ միշտ դրական բեւեռուն ժխտական բան մըն է:

իրարու վրայ շարելով եւ միշտ անագին երեսը պղնձին վրայ բերելով՝ ելեկտրականսիւնակ մը կը կազմուի. ասիկա ապակին խոզավակի մը մէջ կը դրուի, որուն երկու ճոմթերը մետաղէ ծածկոցներ կ'ունենան, եւ քիչ մ'ալ կը սիմուի:

Վ. որ սիւնակը թէսպէտաւելի գիմացկուն է, որովհետեւ թաց սիւնակներուն մէջ թացութիւնը մետաղներուն վրայ քիմիապէս ապդելով՝ անսնց ելեկտրաշարժ զօրութիւնը կը խափանէ, բայց վոլտայեան սիւնակի մը չափ ալ զօրութիւն չունի, հոսումը շատ տկար է, որն որ թղթին քիչ հաղորդականութենէն է. աեսանեկի և մը յառաջ բերելու համար՝ ամենէն քիչը 600 մինչուկ 1000 թերթ վրայէ վրայ շարուած պէտք են բւլալ. 80 մինչուկ 100 ջուխուով սիւնակ մը՝ ելեկտրաչափին ուղիեթիթեղները իրարմէ կրնայ բանալ: Զամանական սիւնակը՝ ելեկտրական հաւաքուլ (Perpetuum mobile) շինելու կը գործածուի. կ'առնուի երկու սիւնակ, որուն մէկուն գրական բեւելու ու մէկալին ժխտական բեւելով վեր ուղղուած կ'ըլլայ. ուստի վերը գանուող գրական ու ժխտական բեւելուներուն մէջուղը զիւրաշարժ ճօճանակ մը զրուելու ըլլայ՝ բեւելուն մէկէն կը ձգուի ու շօշափմանը նցյն հը առնելով անկէ կը վարնուի, եւ մէկալէն կը ձգուի, անոր դաշելով անկէ ալ կը վանառի, ու ասանկով միօրինակ կ'երթայ կու գայ: Բայց աս շարժումը մշտնչենաւոր չիտեւեր. ինչու որ սիւնակը շատ փափախութեան տակ ինկած է, խոնաւութիւնն ու ջերմութիւնը վրան շատ ապդեցութիւն կ'ընեն, եւ ժամանակաւ կը տկարանայ եւ վերջապէս շարժումը կը գազրի:

Վ. սկէ աւելի օգտակար գործածութիւն մ'ունի զամանական սիւնակը, սպինդն՝ իրմանվ զգայուն ելեկտրապէտ մը կը շինուի՝ որն որ Պանէնապէրիկեան ելեկտրադէտ կը կոչուի. մասնիկ որ ելեկտրագէտա մը (Պատ. 450) մէկոսկիթիթեղ ունեալատ. 450. նայ, եւ աս ոսկեթիթեղնեղն տակ՝ սիւնակի մը երկու հակառակբեւեսները բերուի եւ կամմէկ սիւնակի մը երկու բեւեսները հաղորդողներով կապուելով՝ ասոնք գան իրարու մօտ թիթեղին երկու կողմը կենան. ասով թիթեղին մը առ ածին պէս՝ բեւեսին մէկէն կը ձգուի ու մէկալէն կը վանուաի, որով միանդ ամայն ելեկտրականութեան տեսակն ալ կ'իմացուի:


339. Կալվանեան շղթաներ կամ սիւնակներ: — Կալվանեան շղթայ կամ սիւնակ կ'ըսուին ան ամեն գործիքները՝ որոնք շարուակ ելեկտրական հոսում մը յառաջ բերե-



լու կը ծառայեն. ասոնք ընդհանրապէս երկու մետաղէ ու մէկ ծորեթիէ կազմուած կ'ըլլան, և մինչեւ հիմա խօսուած վոլդայեան սիւնակը կամ շղթան ալ ասոնցմէ մէկն է: Քայլ աս տեսակը շատ գժուարութիւններ ունի. որովհետեւ տարրները իրարու վրայ գրուելով՝ թաց մարմինները կը ճնշուին, ծորեթին քովերէն վազերով կը չորնայ, զատ զատ զցցերը իրարու. Հետ հաղորդութիւն կ'ունենան, որով եւ զօրութիւնը կը տկարանայ եւ այլն: Անոր համար կալվանեան շղթան ուրիշ շատ տեսակ ձեւեր կ'առնաւ, որոնց երեւելինները հօս կը դնենք:


Ալեկարական Տ-Շ-Ռ-Դ-Ի-Ն-Է (Pile à auges), որն որ երկայն ատեն շատ գործածական էր, Պատ. 452ին մէջ նկա-

Պատ. 451. բուած է. ասիկա աւելի հօրիզոնական սիւ-



նակ մըն է եւ ասոր ամէն մէկ մասը կամ տարրը՝ զինկի ու պղնձի ուղղանկին տախտակ-ներէ կը բաղկանայ, որոնք իրարու. Հետ անա- գած կամած են: Ասոնք զուգահեռական կար- դաւ լ ու յ սնուուկի կամ ասշտածեւ. ամանի մը մէջ զրուած են, որն որ մէջը խիժով ծե- փուած փայտէ կ'ըլլայ, եւ ամէն մէկ տարրին մէջուղը միջոց մը կը մնայ՝ որն որ թթու մը ունեցող ջրով կը լցուի, (ինչպէս ջուր ու ծծմբոյ թթու): Երկու բեւեռները երկու պղնձէ թիթեղներու վրայ հաստատուած թելերով իրարու կրնան հաղորդուիլ, եւ աս պղնձէ թիթեղները տաշտափենակին երկու ճոմժի ծորելիններուն մէջ խոյժուած են: Պատ. 451ը ուղղաձիգ միջակուրով ամանին մէջի դին կը ցուցընէ:


Պատ. 452.



Ա-Շ-Ռ-Դ-Ի-Ն-Է Հ-Ր-Դ-Ի-Շ կամ սէ-ն-ո-է ըստուա- ծը (Պատ. 453). ասոր մէջ տարրի մը զինկէ տախտակին երկու կողմը՝ վարէն ծուած պղնձէ տախտակ մը անցուած է, որն որ զինկը ամենեւնն չիշօշափեր, հազար փայտի կտորնե- րով իրարմէ չեռուու կը կենան. մէջուղի զինկէ տախտակին վրայի կողմը՝ պղնձէ թել մը անապած է, որն որ փայտն ծաելով կ'երթայ երկրորդ տարրին պղնձին հետ կը կապուի, որն որ առ զինին պէս ուրիշ զինկի տախտակ մը կը պատէ. առ զինկն ալ դարձեալ պղնձաթելով երրորդ տարրի մը պղնձին հետ կը կապուի եւ ասանկով յառաջ կ'երթայ. եւ ամէնը մէկանց փայտի մը վրայ հաստատուելով՝ զատ զատ ասպակիէ կամ ճենապակիէ ամանով ծորելիններուն մէջ կը խոյժուի, եւ ու- զուած ատեն կրնայ բարձրացուիլ եւ վեր գրուիլ թէ որ ծո- րելոյն մէջ ձգել չ'ուզուիր:

թէ որ ամանները կը ը ըստ ըլլարու ըլլան, տեղւոյ կորուստ կը ըլլայ, որովհետեւ մարտկոցին տարրները կը ստիպուին իրարմէ հեռու կենալ անոր համար աւելի աղջկէ է որ տափակածէւ ամաններ գործածուին,


Պատ. 453.




Բնագէս են Պատ. 452ին ձեւով ձենասպակէ զատ զատ ծակերով ամանները՝ ֆէրէտէյ առ տեսակ մարտկոցը առանց զատ զատ անշրպետներու բաժնեկան բոլորը մէկ ծորելոց մը մէջ խոթելով գործածէց. ասոր մէջ թէ պէտ կարվաճական զօրութենէն կը կորսուի, բայց մեծ մասը կը մնայ եւ մէկալ կողմանէ տեղ ալ կը վաստրկուի:

Ո՞իւնի՞ սղրասապուրցի բնագէտը՝ առանց զատ զատ ծորելոց ամաններու՝ մարտկոց մը շինեց, առաւ զինկի թիթեղներու ու դարձեալ նոյն մեծութեամբ պղնձէ թիթեղներ. ասոնցմէ ամէն մէկ զինկը պղնձին չետ վայցէ վայց անագեց, ու անագած տեղէն ծռելով՝ իրարու մէջ անցուց ու իրարու զուգահեռական կեցրնելով (Պատ. 454, վայցէն տեսնուած) վայտէ Պատ. 454.


պատուանդանով ու գօտով մը հաստատեց, այնպէս որ ամէնը մէկանց թիթուին մէջ կը մանէր կ'ելլըր, ինչպէս Պատ. 455ին մէջ կը տեսնենք:


Վայնպիսի ելեկտրական փորձերու համար, որպէս աւելի ելեկտրական ձգտողութիւն կը պահանջնեն, ասպրներու շատութիւն պէտք է, իսկ որոնք որ աւելի հոսում կը պահանջնեն, տարրներու մեծութիւն հարկաւոր է, ուստի մեծ երեսով տարրի հարկաւորութիւն կը լլայ նէ, Հարին ջերմասրչ (Calorimetre) կը գործածուի, որն որ Պատ. 456ին մէջ նկարուած է: Օ վայտէ զլանի մը վայց (Պատ. 457), որն որ 3 մասի շափարածագիծ ու 1էն մինչուկ $1\frac{1}{2}$ ոտք երկայնութիւն ունի, զին-

Պատ. 455.



Պատ. 456.




Պատ. 457. Կէ ու պղնձէ թիթեղներ պըլ-

լուած են, որոնք իրարմէ չ ա-
սուի շերտերով բաժնուած են,
եւ աս եղանակաւ 50 մինչեւ 70
քառակուօի ոտք երես կրնան
ունենալ եւ ծորելոյն մէջ խո-
թելով՝ մէծ ելեկտրական հո-
սում կը պատճառի։ Զերմա-
շարժ ըսուելու պատճառն ալ ան է՝ որ մետա-
ղէ թելեր կարմրցընելու ու հալեցընելու շատ
յարմար է։

340. Տեւողական սիւնակներ կամ
մարտկոցներ։ — Մինչեւ հիմա զցուած պարզ
ու բաղադրեալ շղթաներուն ազդեցութիւնը՝

Պատ. 458.




ծորելոյ մէջ խոժուելու ատեննին
խիստ զօրաւոր է. բայց աս ազդե-
ցութիւնը շուտով կը կորսունցը-
նեն, երթարով կը տկարանան. ին-
չու որ զլսաւորաբար զինկը վրան
որսիտ կապելով՝ հոսումը կ'արգե-
լուի. ասով շատ փորձերու անցար-
մար կ'ըլլան։ Աս անուատէ չութենէ
ազատելու համար՝ նորերս Տեսա-
կան առաջնորդը կամ սէնադները
հնարուեցան։

Տեւողական սիւնակներուն
գտիչը պէքքէլ գաղղիացի նոր

բնագէտը կը համարուի . եւ իր շղթային մէկ տարրը Պատ .
458ին մէջ միջակառւը կը տեսնենք : Ասիկա բարակ պղնձի թի-
թեղէ և մնամէջ զլանէ մը կը կազմուի՝ որն որ օ աւազով ծան-
րացած ու ամէն կողմանէ գոցուած է . ասոր յատակը շնասկ
է , իսկ վրան ժ կոնաձեւ , ասոր վրայ և եզրմք բարձրացած է՝ որն
որ շատ ծակեր ունի . բոլոր ու գլանը ց փամփուշտով մը պա-
տած է , որն որ և եզրներուն վրայ՝ ծակերէն վեր հաստատուած
է . և զլանին վրայ պղնձի արջասպի լուծուածը լեցընելով՝ ծա-
կերէն փամփուշտին մէջտեղը կը լեցուի . Ժին վրայ քանի մը
կտոր պղնձի արջասպ կը դրուի՝ որ հետզէտէ լուծուի : Փամ-
փուշտը զինկէ և զլանով մը պատած է , որն որ վերէն վար Ճեղ-
քուած է , անանկ որ ուղուած ատեն կրնայ քիչ մը մեծնալ
կամ պղամիկնալ : Աս բոլոր ըսածնիս և ամանին մէջ կը դրուի ,
որն որ ապակիէ կամ ճենապակէ կրնայ ըլլալ , եւ մէջը անօս-
րացած ծծմբոյ թիթու կամ զինկի արջասպի կամ աղի լու-
ծուած լեցուած է . երկու պղնձաթելեր ալ որ , որոնց մէկը զին-
կին ու մէկալը պղնձին վրայ անագած է , պէքրէլեան տարրին
բեւեռները կը կազմնեն :

Դանիկէլ անգլիացի քիմիագէտին Դանիէլէն Հոբուշը ,
պէքրէլեանին մէկ եղանակաւորութիւնն է , այսինքն՝ փամփուշ-
տին տեղ ծակոտկէն կաւէ կը որ աման մըն է դրուած : Պարող
գանիէլեան տարր մը կրնայ կազմուիլ՝ երբոր ապակիէ ամանի մը
մէջ անօսր ծծմբոյ թիթու լեցընելով՝ մէջը՝ ծակոտկէն կաւէ ա-
ման մը գնենք՝ որն որ պղնձի արջասպին յադած լուծուածով
լեցուած ըլլայ . ետքէն ծծմբոյ թիթուին մէջ զինկի թիթեղէ
զլան մը խոթենք , իսկ կաւէ ամանին ծորելոյն մէջ պղնձէ
թիթեղ մը :

Արքան Հոբուշը զինկէ ու բլագինէ կազմուած է . Պատ .
459 ասոր մէկ տարրին պատկերը կը ցուցընէ . զինկի տախ-
ոտատ . 459. տակը կամ թիթեղը անանկ ծուած է՝ որ
երկու կողմը ու վրան բաց աման մը ճեւա-
ցուցած է . ասոր մէջ և կաւէ ու զլանիկին
աման մը կայ՝ որն որ բորակի թիթուով լե-
ցուած է . զինկին վեր ելած զ մասին վասյ՝
արօյրէ ունելիքով մը բլագինէ թիթեղը կը
սփամուի ու ուղուած ատեն առջեւի յաջորդ
տարրին կաւէ ամանին մէջ կը խոթուի՝ ինչ-
պէս որ իրմէ ետեւինին բլագինն ալ իր ու
կաւէ ամանին մէջ : Աս բոլորը ճենապակէ
կամ ապակիէ ամանի մը մէջ կը դրուի ,
որն որ անօսր ծծմբոյ թիթուով լեցուած է :




Աս տեսակ շղթան թէպէտ գօրաւոր կը լլայ, բայց բլա-
դինին աղութեանը համար՝ ընդհանուր գործածութիւն չունի.
Նցյա զօրութիւնը կրնայ խնայութեամբ յառաջ բերուիլ՝ Պուն-
դէնին Զինէ - աշխայ հարաբերութէ: Ասոր մէջ բլագինին տեղ՝ աւելի
ժխտական է ունեցող ածուխը՝ զրուած է, որն որ սնամէջ
դրանի ձեւ է առած: աս յատակը բաց ածխոյ գլանը, ինչպէս
ուստ. 460ին մէջ կը տեսնենք, Ա ապակիէ ամանի մը մէջ

annals . 460 .



լայննայ, որպէս զի վրան և զինկէ օղակը անցուելով նոյնը հաստատուն կենայ, աս զինկէ օղակը և զինկէ շերտի մը հաղորդոթեմեամբ՝ յաջորդերկրօրդ ամանին զինկէ մնամէջ օ գլանին հետ կը կապուի. Եւ միշտ ամէն մէկ տարրին զինկէ զլանը՝ մէկալին ծծմբոյ թթուով լեցուն կաւէ ամանին մէջ կը մտնէ : Եւ թէ ինչպէս պունդէնեան տարրները իրարու հետ կը միանան, պատ. 461ին պատ. 461 .

Digitized by srujanika@gmail.com



մէջ աղեկի կը տեսնուի , որն օք

վրայէն նայուած չորս տարր-
ներ կը ներկայացընէ . ած-

სუე დლანსნერლ ჯორჟილისაკას
ფძერის სტარის ად ხეს . ასთე

մէջն ալ երկու ճերմակ օ-
դակներէն առջինը կաւէ գյանն

է, իսկ աւելի մեջնը զինկէ
պահնէ եւ Տառամեռութ առ

զիսկը՝ երկրորդին

(2) զինկէ օղակով ածուխին չետ, անոր զինկը երրորդին (3) զինկէ օղակով ածուխին չետ, և անոր զինկը չորրորդին (4) զինկէ օղակով ածուխին չետ հաղորդութեան մէջ է . իսկ առջնին ածուխին զինկէ օղակը զինկէ շերտ մ'ունի ա, որն որ իրեւ գրական ուեւեռ է . իսկ

1 Պլանշենեան տարրին մէջ գործածուած առ ածախը՝ զադի (Յօհաննէ Հէնցիսած է:

չորրորդին զինկէ գլանը՝ դարձեալ զինկէ շերտ մ'ունի ո, որն որ իբրեւ ժխտական բեւեռ է:

Վ. Եղանակաւ կրնայ աւելի շատ տարրներ քովէ քով շարուիլ ու զօրաւոր մարտկոց մը կազմուիլ: Ամեն մէկ տարրին մէջ դրական եր զինկի գլանէն ծորելոյն մէջէն ածուխին կը հսուէ:

341. Խնդէս որ յառաջագոյն ելեկտրական մէքենային վրայ տեսնուած զանազան ելեկտրական ազդեցութիւնները քննեցինք, հիմա ալ վորդայեան սիւնակով կամ շղթայով եւ կամ ուրիշ զօրաւոր շղթաներով ու մարտկոցներով տեսնուած տեսակ տեսակ ելեկտրական ազդեցութիւնները քննենք, որոնք աւելի ուշագրգիռ ու շահաւետ են:

Յեսարքանական և Քերմարքանական ազդեցութիւնն:


Ոիւնակի կամ շղթայի մը երկու բեւեռներուն վրայ թելքր դնելու ըլլանք, աս թելքրը պարագուելու ատեննին եւ կամ իրարու մօտենալով ելեկտրականութեանց իրար անցնելու ատեն՝ պայծառ կայծ մը կու տան, որուն մեծութիւնը այնչափ տարրներուն թիւէն չէ՝ որչափ տարրներուն երեսներուն մեծութենէն կախում ունի: Երբոր կալվանեան սիւնակի մը երկու բեւեռներուն վրայ սրածայր ածուխներ խոթելու ըլլանք (աւելի աղէկ է պունցէնեան մարտկոցին գործածուած ածուխէն առնուլը), ասոնց երկու ծայրերը իրարու մօտեցածին պէս՝ մէշերնին խիստ պայծառ լցու մը կը ծագի: Աս փորձին համար չորս պունցէնեան տարրներէ բաղկացած մարտկոց մը բաւական է: Աս եղանակաւ տեսնուած լցոյը պզտի աստղի մը կը նմանի: Եւ եթէ 30 մինչուկ 50 տարր առնուելու ըլլայ՝ մեծագոյն աստիճանի լցու կը ծնանի եւ լուսոյ հոսումը ըլլալու ատեն՝ ածուխները իրարմէ հեռացընելու ըլլանք՝ կրակ դարձած ածխոյ կոռորուանք մէկ բեւեռէն մէկալին անցնելով՝ լուսագեղ աղեղ մը կը կազմեն: Աս տեսակ ելեկտրական լցոյը մեծ օգտիւ կրնայ գործածուիլ:

Եշրոր կալվանեան հոսանք մը մետաղէ թելէ մը հաղորդուելու ըլլայ, թելը կը սկսի տաքնալ, բայց որպէս զի ազդու ջերմութիւն մը պատճառի՝ թելը կամ փակաթելը եւ կամ հոսակիրը՝ բարակ ու կարճ ըլլալու է, կալվանեան կազմածին

1 Ասկէ ետեւ Փանուկ կամ Համար կամ փակելուն համար ալ՝ փակաթել իր (Réophore) կը բանիք նէ, ան երկու կամուանենք, եւ նոյնպէս նաև Հուրեւեռները իրարու հետո կապող ու սումը հազարդելուն համար ալ կը նոյն հոսանքը իր մէջէն անցրնազ թելը կ'ի մասնանք, որն որ շղթան դոցելուն

երեսին տարածութիւնը որչափ որ մեծ է նէ, այնչափ ալ հաստ թելեր կրնայ տաքցընել, կարմրցընել ու հալեցընել. իսկ թելերը որչափ որ երկայն են նէ՝ այնչափ ալ բազմաթիւ տարրներ գործածելու է՝ որպէս զի նոյն ջերմաբանական երեւցթները տեսնուին:

Եշեկտրական հոսանքով ամենամեծ ջերմութիւն կրնայ յառաջ բերուիլ. կրնան երկաթիւ ու պողպատի թելեր հալիլ ու կայծեր արձրկելով պլիլ. նցնպէս բլագինէ թելեր կա կարմիր կ'ըլլան ու կը հալն. եւ աս տեսակ ջերմութիւն մը քիմիայի համար շատ օգտակար է : Կալվանեան հոսանքը ժայռեր պատռելու ալ գործածած են : Թէ ջրոյ մէջ եւ թէ ջրէն դուրս գտնուող ժայռի մը մէջ ծակ բանալով՝ մէջը վառողը լեցընելն ետեւ՝ երկայն երկճիւղ (Պատ. 462) թելի միջնորդաւ. 462 դութեամբ հոսանքը անոր ճոշերուն մէջանզը բարակ ու կարճ թելին հալորդելով՝ նցն թելը կասկարմիր կրակ կտրածին պէս՝ շօշափած վառոգը կը բռնկի ու ժայռերը կը խորտակէ : Յայանի է որ ջրոյ մէջ եղածը աւելի զգուշութիւն ունի. թելերը վերնիճած ըլլալու են, նցնպէս վառոգին մէջ ջուր պիտի շմանէ, եւայլն : Նցնպէս ելեկտրական հոսանքով կրնանք մէկ քաղքէն մէկալ քաղքին մէջ թնդանօթներ արձրկել, վառոգներ բանկցընել, հեռուանց ականներ պայթեցընել եւ այլն :



Բնախոսական ազդեցութիւններ:

20էն մինչուկ 30 տարրով սիւնակի մը երկու բեւեռները չոր մատով շօշափելու ըլլանք, հարուած կամ ցնցում մը չենք ունենար, բայց եթէ մատուընիս թրած ըլլալու ըլլայ, (որով եւ աղէկ հալորդող կ'ըլլայ) ան ատեն անմիջապէս կը զգանք. 80 մինչուկ 100 տարրով սիւնակի մը հարուածը շատ զգալի է. ընդհանրապէս բնախոսական ազդեցութիւնը՝ տարրներուն շատութենէն քան թէ մէծութենէն կախում ունի:

Վա ելեկտրական հարուածը ան վայրկեանը կը զգացուի՝ երբոր շղթան մատուըներով կը գոցուի կամ կը փակուի. եւ քանի որ գոցուած կը մնայ նէ՝ եւ մարմնոյն մէջէն հոսելով անցնելով՝ մարդուս զգայաբանաց վրայ զգալի ազդեցութիւն մը չըներ. միայն խիստ զօրաւոր սիւնակով՝ հոսման մասած տեղերը քիչ մը բան կը զգացուի: Երկրորդ հարուած մ'ալ ան ատեն կ'ընդունինք՝ երբոր շղթան բացուելու ըլլայ, բայց աս երկրորդը՝ առջնէն աւելի տկար կ'ըլլայ: Արպէս զի աս գոցուիլ

բացուիլը շուտ շուտ իրարու յաջորդեն՝ նիփ գործիք մը հնարեց . ասիկա պղնձէ ժանանիւ մըն է , որուն առանցքը մէկ բեւեռին հետ հաղորդուած է , եւ ժանիքներուն մէկը պղնձէ ու մէկալը անհաղորդող էբենուէ է . անիւը դառնալու ատեն՝ մէկալ բեւեռին կը դաշի , բայց մէյմը պղնձէ ժանիքով մէյմը էբենոսէ ժանիքով , որով եւ հաղորդութիւնը կը գոցուի ու կը բացուի , եւ ասանկով եթէ աս գործողութիւնը շուտ ըլլալու ըլլայ՝ ելեկտրական աղդեցութիւնը շատ կը մեծնայ , եւ քիչ տարրով՝ շատ տարրներու տեղ կը լցուի : Կրնայ հարուածը՝ շատ մը իրարու թաց ձեռքէն բռնած մարդկանց ալ հաղորդուիլ :

Պարզ շղթայի մը հոսումն ալ՝ կրնայ աչքին վրայ կայծի նման լուսոյ երեւոյթ ծնանիլ , ականջին մէջ ձայն պատճառել , եւ բերնին մէջ՝ դրական կողմը թթուու ու ժխտական կողմը ալքալեան համ մը պատճառել :

Կարմանեան հոսանքը նոր մեռած գորտերուն ջիղերուն վրայ ալ կ'աղցէ . եւ եղած է որ կիսամահ անսառուններ՝ կարմանեան հարուածով կենդանացած են . նյյնպէս մարգու դիսակին վրայ ըրած աղդեցութիւնն ալ զարմանալի է . Ուր բնագնինը՝ դիտեց տեսաւ որ ժամէ մ'ի վեր կախուած մարգու մը դիսակը՝ զօրաւոր մարտկոցի մը կալվանեան հոսումքին մէջ դրաւելով՝ շղթային գոցուելու ատեն գնդերները զարդուրելի եղանակաւ շարժութեներ ընելու սկսան , այնպէս որ կատաղութիւն , յուսահասութիւն , անձկութիւն , զարհութելի ծիծաղներ մը իրեսին վրայ կը տեսնուէին , եւ նաև խորունի որ բռնի նշառութիւններ ալ պատահեցան : Թէ որ տղրուկ մը առնելու եւ պղնձէ կամ արծթէ դրամի մը վրայ գնելու ըլլանք՝ որն որ զինկէ տախտակի մը վրայ կեցած ըլլայ , տղրուկը քանի անդամ՝ որ զինկին դպչելու ըլլայ՝ վախցածի կամ հարուած մը առածի պէս նորէն ետ կը դառնայ կը քաշուի : Հոս տղրուկը քակաթելի կամ հոսակիրի մը պէս է՝ զինկին ու պղնձին շօշափելով՝ յառաջ բերած ելեկտրականութեան :

Կարմանականութեան նոր գտնուած ատենները՝ կարմանական հոսանքին բժշկական աղդեցութեանը վրայ՝ անթիւ անհամար փորձեր ըրած են . բայց յուսացածնուն շափ չեն դտած : Բժիշկներէն ոմանք ջղացաւը , յօդացաւը , անդամալութութիւնը եւայլն , բժշկելու համար , հոսանքը ցաւած անդամին հաղորդելով՝ տարրները երթարավ կը շատցնեն եւ այսպէս կը բժշկեն : Ուստի կայ քանի մը հիւանդութիւն որ զգուշագոյն գործողութեամբ կարմանեան հոսանքով կրնայ բժշկուիլ . եւ ասոր համար նորերս մասնաւոր հանդիսա կազմածներ ալ հնարուեցան :

Քիմիական աղդեցութիւն:


342. Եշեկտրալութութիւն: — Կալվանեան հոսանքին քիմիական աղդեցութիւնը ամենէն երեւելին է : Ամենէն յառաջ 1800ին գալլայլ ու նկորուն անդղիացիները աս աղդե-

ցութեան մասադիր եղան : Աս երկու բնագէտները՝ որ մը վոլ-
գայեան փորձի համար ճնապով գրամի կտորներէ , զինկի տախ-
տակներէ ու թաց խաւաքարտէ (Հունական) սիւնակ մը շինեցին .
Եւ քանի մը փորձ ընելէն ետեւ՝ ջրածին կազին նշանաւոր հո-
տը սկսաւ ելլել ու անոնց քիմթը գալ . ասով Նիբոլսնին միտքն
ինկաւ որ կազմանեան հուանքը ջրոյ մէջէն անցընէ , եւ իրաք ալ
երկու բեւեռներու թելիրը ջրոյ մէջ խոթեց ու իրարմէ քիչ
հեռաւորութեան մը մէջ բռնեց . մէկէն տեսաւ որ ջրոյ մէջէն
ժխտական բեւեռնին կողմանէ ջրածին կազի պղպջակներ վեր
կ'ելլեն . իսկ գրական բեւեռու սկսաւ որսիտանալ : Դրական բե-
ւեռնին թելլ եթէ բլազինէ կամ արծաթէ ըլլար՝ չէր որսիտա-
նար , ու անկէ ալ թթուածինի պղպջակներ վեր կ'ելլէին :

Աս եղանակաւ սկսան ջուրը ու ղղակի իր մասանցը վեր-
լուծել . թէպէտ Գէվեստիշ արգեն ցուցըցած էր որ ջրածինը ու
թթուածինը իրարու . հետ միանալով ջուր կը կազմէն , բայց ջու-
րին ուղղակի իր մասանցը վերլուծուիր գեռ չէր յաջողած :

Թուրը վերլուծելու յարմար կազմածը պատ . 463ին մէջ կը

տեսնենք . ասիկա ապակիէ
ամանէ մը կը բաղկանայ , ո-
րուն կղղիացեալ յատակէն
երկու զ ու զ' պղնձէ թելիր
կ'անցնին՝ որոնք իրարու չեն
դպչիր . ասոնց ճոմթը ըլլա-
զինի թիմեղներ անագած
է , բայց անագած տեղը ու
ջրոյ մէջ գտնուած պղնձէ
թելլ կնքամոմի լուծուածով
աղէկ օծուած է : Աս երկու
թիմեղներուն վրայ երկու
ապակիէ վրան գոյց խողովակ-
ներ ու ու և անցուած են , ո-
րոնք յատաշագոյն տակի ա-
մանին հետ ջրով լեցուն ե-
ղած կ'ըլլան , եւ ջուրն ալ
մէջը քիչ մը թթու կ'ունե-
նայ , որպէս զի գործողու-
թիւնը դիւրաւ ու շուտ կա-
տարուի : Հիմա զ ու զ' թե-
լիրը կազմանեան սիւնակի մը
երկու բեւեռներուն հետ
հաղորդածնուս ողէս՝ ելեկ-



արական հոսումը սկսելով խողովակներուն մէջ պղպջակներ վեր ելլելու կը սկսին, դրական բեւեախն կողմը թթուածինով՝ խկ ժխտականին կողմը՝ ջրածինով կը լեցուի: Աս կազերուն ելլել այնչափ արագ կ'ըլլա՝ որչափ որ բեւեաները իրարու մօտ են, եւ ջուրը շօշափող մետաղին բեւեաը մեծ է, անոր համար մենք ալ բլազմինի թիթեղ ըսինք, որ որ յառաջադրյն բլազմինի թել կը գործածուէք:

Երրոր երկու կազերը խառն ժաղվել կ'ուզուի նէ, աս գործիքը (Պատ. 464) կրնայ գործածուիլ, որն որ աւելի շատ ջուր կը լուծէ, որովհետեւ երկու մեծ բեւեափ թիթեղները իրարու շատ մօտ կրնան են, եւ ջուրը շօշափող մետաղին բեւեաը մեծ է, անոր համար մենք ալ բլազմինի թիթեղ ըսինք, որ որ յառաջադրյն բլա-

Պատ. 464.



կենալ: Ալյումին երած շառաչող օդը (Յօգ. 49) թ խողովակն անցնելով՝ ուրիշ ամանի մը մէջ ալ կրնայ ժաղվուիլ:

Վերը զրուած գործիքին մէջ ան ալ կը աւեսնէնք՝ որ երկու թ ու Ն խողովակներուն մէջ ժաղվուած կազերը ան համեմատութեամբ կը ժաղվուին՝ որ համեմատութեամբ որ իրարու հետմանալով ջուր կը կարմեն, այսինքն ջրածինին խողովակին (Ռ) ջուրը աւելի փառ իջած կը աւեսնէնք, ուստի ինք միշտ թթուածինին բանած ծաւալին կրկնելը կունենաց:

Ջուրը լուծերու գործիքը՝ իր շառաչող օդով լեցուաղ խողովակին փոյց աստիճաններ ունենալու ըլլայ՝ Վոլտաչում (Voltamètre) կը կառւի, որովհետեւ որոշ աստիճան մը մէջ լուծուած ջրէն ելեկտրական հոսանքին մեծութիւնը կրնայ շափուի:

Ելեկտրական քիմիական վերլուծութեան փոյց շատ փորձեր եղած են, եւ գրեթէ զատ մէկ դիսութիւնը մը կազմուած է՝ Ելեկտրո-էլեմէտ (Electrochimie) կամ Ելեկտրո-էլեմէնտ (Electrolyse) անուամբ, եւ Ֆրէ-ռէ-տէկ բնագէտը անոր ելզարանութիւնը (Terminologie) չինած է, եւ յեկտրական հոսանքով լուծուաղ մարմինները՝ Ելեկտրո-լոյց (Electrolyte), զննին բեւեաը՝ ուսկից որ քրական ելը կը հոսի՝ Դէ-է-ռէ-ն Ելեկտրո-լոյց կը կայէ: Լուծուերու մարմարյն գրական ելեկտրուուզն գարձած երեսը՝ Անուած (Anode), իսկ ժխտականին կողմը գարձազը՝ Ա-է-ռէ-ն (Cathode) կը կայէ: Վերլուծութեան արդիւնքը Իոն (Ion), փոյրուզոյն գացող մասը՝ Ա-է-ռէ-ն (Cathion), իսկ վերնուզու զնն գացողը՝ Ա-է-ռէ-ն (Anion):

Ալքոլ հրս աս գարմանալի վերլուծութեան երեւցիթին չետեւեալ մեկնութիւնը կու տայ, որն որ գրեթէ ամեն բնագէտներէն ընդունելութիւն գտած է: Երբոր ջրածինը թթուածինին չետ միանալով՝ ջուր կազմուծ է, աս սերտ շօշափման մէջ՝ թթուածինին չիւլէները ժխտական, իսկ ջրածինինը գրական ելեկտրականութիւն կ'ունենայ, որոնք իրարու հետ կապուած ըլլանուն՝ ջրոյ կաթիլներուն փոյց ազատ է մը չենք անեներ, բայց ելեկտրական շղթային բեւեաներուն մէջ մտած-

նուն պէս՝ դրական բեւեռը իրեն մերձաւոր ջրոյ մասին վրայ անանկ մը կ'ազգէ՝ որ անոր ժխտական ելեկտրականութեամբ տողորուած մասերը՝ որ է թթուածինը՝ իրեն կը ձգէ ու իր կողմը կը դարձընէ. իսկ ջրածինը իրմէ կը չեռանայ։ Պատ. 465ին

Պատ. 465. մէջ զնենք թէ կլորակները ջրոյ մասունցներ կամ կամիլիներ ըլլան, որոնք երկու բեւեռ ներու մէջ գտնուուին. յայտնի է որ դրական նշանինի (+) բեւեռը 1 կամիլին թթուածինը (որն որ կլորակին ճերմակ մասովը նշանակուած է) իրեն կը դարձընէ, իսկ ջրածինը (որն որ սեւով նշանակուած է) մէկալ դիմացի կողմը կը դառնայ. այսպէս 1 կամիլը երկու ելեկտրականութեան բաժնուելով՝ նոքն ալ նոյն եղանակու 2ին վրայ կ'ազգէ, և անոր թթուածինը կը ձգէ ու ջրածինը կը մերժէ. նցնալէս 2ը 3ին, 3ը 4ին, եւայլն. ուստի ջրոյն թթուածինին հիւլէները՝ դրական բեւեռին կողմը՝ իսկ ջրածինին ժխտական բեւեռին կողմը կը դառնայ։ Աս եղանական դառնալէն ետեւ՝ թէ որ հոսման զօրութիւնը բաւական շատ է նէ՝ դրական բեւեռը իրեն մերձաւոր եղաղ թթուածինը այնպէս մը կը ձգէ՝ որ անոր ջրածինէն կը բաժնէ, որով նոյն ջրածինը 2ին թթուածինին հետ կը միանայ, 2ին ջրածինն ալ 3ին թթուածինին հետ կը միանայ, և այլն, և վերջապէս ժխտական (—) բեւեռին կողմը ջրածինի հիւլէ մը ազատ կը մնայ. ուստի եւ ասանկով երկու բեւեռներուն մէջոն զը շարունակ վերլուծութիւն ու բաղադրութիւն յատաջ կու գայ, և միշտ երկու բեւեռներուն վրայ երկու տեսակ ելեկտրականութեամբ առաջորուած հիւլէներ ազատ կ'ըլլան։ Աս տեսութիւնը ննշ եւ իցէ ելեկտրական հոսման ալ կրնայ մերձենալ, ուստի եւ ամէն հոսում շարունակ վերլուծուիլ ու միանալ մասածովիլ։ Դարձեալ աս տեսութեան համաձայն վերլուծուող մարմնոյն ան մասը՝ որն որ վերնուզի կ'երթայ Խէնուբէնուն կը կոչուի, իսկ վայրուղի գացողը Եւլիուսունուն։

Խէնպէս որ ջրին համար ըսմիք, նցնալէս կալվանեան հոսունքով ոքսիաներն ալ կը բաժնուին. ասոնց թթուածինը միշտ + բեւեռին կամ վերնուզոյն կ'երթայ, իսկ արմատը — բեւեռին կամ վայրուղոյն կ'երթայ։ Դիրաւ վերլուծուող մետաղի ոքսիաներուն փորձը՝ հետեւեալ եղանական կրնայ ըւլալ, բլազմնէ թիթեղի մը վրայ որն որ կալվանեան սիւնակն + բեւեռին հետ կապուած է, փոշի եղած չոր ոքսիաը կը ցանուի. և նոյն փոշին — բեւեռին թելովը շօշափուելու որ բւլոյ՝ անմիջապէս թելին ճողերը պզափ մետաղէ գնդակներ կ'երեւան։ Եթէ աւելի գժուարաւ վերլուծուող ոքսիա մըն է նէ՝

հանաւանդ փոշեձեւ եղած ատեն՝ ջրով քիչ մը թրջելու է, որպէս զի հաղորդականութիւնն աւելնայ:

1807ին 8էվիին մէկ նոր փորձով՝ Քիմիայի համար նոր գար մը ծագեցաւ ու նոր գաշտ մը բացուեցաւ: Խնդն եղաւ որ աս կարգանեան հասանքով՝ ալքալիներուն (կալի, նաղբռն, եւ սոյն) վերլուծականութիւնը ցուցուց, որոնք մինչեւ նցյն ատենը՝ ամէն փորձերու գէմ էին դրած. ինք այսպէս Քիմիան երկու նոր տարրով հարացուց, կուէնուէ ու Կուէնունուէ: Որպէս զի կալին լուծուի՝ զօրաւոր շղթայ մը առնելու ու վերի ըստած եղանակաւ փորձելու է, հօս ալ մետաղէ գնդակներ կը տեսնուին, որոնք կայծեր արձրկելով՝ նորէն աներեւցիթ կը լլան. եւ աս աներեւցիթ եղաղը կալիոնն է (Յօդ. 62):

Ուէպէք պէրլինցին կալիոնը ժողվելու եղանակ մը սորվեցուց, կիզող կալիի կտօրի մը մէջ ծակ մը բանալով մէջը սնդիկով լեցընելու է, եւ նցյնը դրական բեւեռին հետ հաղորդութիւն ունեցող բարդինի մը վրայ գնելու է, իսկ ժխտական բեւեռին թելը սնդկին մէջ խոժելու է, ասով ազատ եղած կալիոնը սընդկին հետ կը միանայ ու եաբէն քարածիւթի (Pétrole) շոգւցն մէջ զանով՝ սնդիկը կը հեռանայ ու կալիոնը ազատ կը մնայ:

Կանան աղերը կրնան կալիանեան հասումնով լուծուիլ, եւ ասոնց թթուն միշտ գրական՝ իսկ խարիսխը ժխտական բեւեռներուն կողմը կամ ելեկտրուզիներուն մէջ կ'երթայ: Ազերուն վերլուծութիւնը հետեւեալ եղանակաւ աղէկ կը տեսնուի, պատ. 466ին մէջ տեսնուած ձեւով աման մ'առնելու եւ կապցա գոյն արուած աղի լուծուածով մը լեցընելու է. եւ պատ. 466.



Եաբէն սիւնակի մը բեւեռներուն առ ի թելերը երկու կողմը խոժուածին պէս՝ լուծուածը գրական բեւեռին վրայ կամ վերնուղւցն մէջ կը սկսի կարմրնալ, իսկ ժխտական բեւեռին վրայ կամ վայրուղւցն մէջ կապցանալ (Յօդ. 83). եւ եմէ բեւեռները փոխելու ըլլանք՝ գոյնը ալ կը փոխուին:

343. Կալվանակերտութիւն: — Վզերը վերլուծութեան ատեն՝ միշտ թթաւներու եւ խարիսխներու չեն վերլուծուիր, հապա շատ անգամ միայն աղին թթուն կամ խարիսխը կը լուծուի կը բաժնուի. ինչպէս պղնձի արջասպին լուծուածը այնպէս կը բաժնուի՝ որ պղինձը ժխտական բեւեռին վրայ կամ վայրուղւցն մէջ կը ժողվուի, իսկ իր թթուածինը մէկալ կողմը կ'երթայ: Առ եղանակաւ պղնձին մէկ կողմը ժողվուիլն առ հօն նատելը շատ օգտակար գործածութիւն մը ունեցած է, որն որ Կուէնութիրութիւն կամ

Առաջնային լին է (Galvanoplastique) կը կոչուի. կալվանակերտութեամբ ինչ եւ իցէ գուրս ելած կամ ներս մտած կաղապարի մը կամ փորուած առարկայի մը ամենաճիշտ պատկերը կը նայ առնուիլ. որպէտեամբ լուծուածին մէջ զ անուուզ մետաղը ան իրեն ամենապահ մասունքներով անոր վրայ կամաց կամաց նստելով՝ ամեն մէկ փոքր ծակերը կամ խորութիւնները կը լեցընէ ու վրան մետաղի հաստատուն կարդ մը կաղմելով՝ անոր օրինակը կ'առնու ու ետքէն անոր վրայէն վերցընելով՝ տակի գրուած մարմարյն ամենամշշդ օրինակը կ'առնեցուի: Զորօրինակ թէ որ կ'ուզենք դրամի կամ միատարի մը պատկերը հանել՝ ուրիշ բան պէտք չէ ընել՝ բայց եթէ զինքը իրեւու ժխտական բեւեռ՝ գրական բեւեռին դիմացը զնելով՝ պղնձի արջասպին կենդրոնացեալ լուծուածին մէջ խոժելու է. եթէ զանիելքան շղթայով է նէ՝ ելեկտրաշարժէն զատամանի մը հարկաւորութիւն չկայ, որով հետեւ նոյն դրամը կամ միատար ելեկտրաժխտական մետաղին տեղը կը բռնէ: Պատ. 467 այսպիսի մէկ կաղմած մ'ունի.

Պատ. 467.



աս թելը կ'երժայ յ զ ամանին մէջի սնդկին մէջ կը մտնէ. նոյն սնդկիին մէջէն երկրորդ թել մ'ալ կ'ելլէ ու արջասպին մէջ դրուած կաղապարին չետ կը միանայ, որն որ միշտ զինկէն աւ եթի ելեկտրաժխտական նիւթէ մ'ըլլալու է:

Մէջը դժուերու կաղապարը շննելու համար՝ ինչ եւ իցէ դրամի կամ պատկերի վրայ՝ պիսմանժի, կապարի ու անագի դիւրահալ խառնուրդը թափերու եւ անոնց կաղապարը առնելու է: Գամձ կաղապարներ ալ շատ կը գործածուին. աւելի զիւրաւ կաղապարներ կը նայ շննուիլ՝ մնամէ, բնաճարպի մնամէ. որոնք եթէ հալեցըներով դրամին կամ պատկերին վրայ թափերու բանք՝ ճիշտ կաղապարը կ'եմէ. բայց առ կաղապարը հազորգող չէ. անոր համար ան երեսը՝ ուր որ պղնձնձը պիտի նստի վրձնով բարակ կրաֆիթի (գրափարի) կամ պղնձ-պրոնզի փոշին կը քսուի:

Ալզնձէ թելը կաղապարին չետ հազորդելէն ետեւ՝ կը սկսի կամաց կամաց կաղապարին վրայ թելին մօտ աեզտանքը պղնձնձը նստի.

Ա զ վրան բաց ապակիէ աման մընէ, ասոր մէջ կախուած է երկրորդ օ ժ ապակիէ աման մը, որուն յատակը փամիփուշտով ծածկուած եւ մէջը անուոր ծծմբոյ թթու լեցուած է. իսկ դրաի ամանը պղնձի արջասպին կենդրոնացած լուծուածովը լեցուած է: Ծածմբոյ թթուին մէջ խաչաձեւ փայտերու վրայ զինկի զանցուած մը դրուած է, որուն հետ պղնձէ թել մը անագած է.

եւ որպէս զի կաղապարին ամեն դին ալ նստի թերին տեղը փոխերու է . նոյն թերին արջապին մէջ մոտած մասոր կնքամնավ օծուած կը բայց որպէս զի վրան պղինձ չնստի , եւ միայն կաղապարին վրայի մասոր բաց կը լուս . եւ դարձեալ որչափ որ կաղապարին վրայ պղինձ նստերու բայց այնչափ ալ լուծուածքը կը պայծառանայ , ուստի ետեւ ետեւ նորէն արջապ գնելու . է : Չաս անդամ՝ աւելի օգտակար կը բայց արջապին լուծուածքը կաղապարով մէկուեղ ներսի օժ ամսնին մէջ գնել . իսկ թթուն զինկով մէկուեղ գրոհին զիմն մէջ գնել :

* Առ ժամանակներս կարմանակերութիւնը ուրիշ շատ օգտակար բաներու գործածուեցաւ . ասով յաջողեցաւ փայտի վրայ փորուած առարկաներ ու պատկերներ ճիշտ եղանակաւ պղնձի վրայ առնուլ եւ շատցընել , որով եւ միանդամցն մի եւ նոյն պատկերին վրայ շատ օրինակ կընայ տպուիլ , ուր որ միացն փայտի վրայ տպելով՝ փայտը դիւրաւ կ'աւրուի :

Պղնձի վրայ փորուած առարկայի մը ազւորութիւնը՝ շատ տպելով երթայով կը կորուուի , վերջի օրինակները առջիններուն նման չեն բայր (ասոր համար ալ առջի ձեռքերը կամ օրինակները միշտ յարդի են . որուն Եւրոպացիք avant la lettre կ'ըսէն) : Ասկէ է որ պողպատի փորագրութիւնը աւելի ընդունելու թիւն է գտած , որովհեաւ . խիստ շատ ձեռք կընայ տպուիլ . բայց պողպատին ալ կարծրութիւնը ու անկէ յառաջ եկած գժուարութիւնը արհեստին շատ մեծ վաս կը բերէ : Բայց կարմանակերութիւնը ասոր ալ ճարը զտաւ՝ մէկ պղնձէ տախտակէն ու րիշ շատ տախտակներ առնելով , որոնց տուած օրինակները կամ ձեռքերը բուն փորագրուած տախտակիննեն ամեննեւին տարբերութիւն չեն ունենար :

Աւերջապէս Միւնիսէնի մէջ Քոպէլ անուամբ մէկը եղանակ մը դտաւ . նաեւ նկարուած պատկերները շատցընելու . ոսկեզօծ պղնձի տախտակի մը վրայ ու զուած առարկան կը նկարուի խառնուրդով մը որն որ գրը կամ գոզը՝ մոմի ու բեւեկին եղին լուծուածին հետ խառնելով ու ճղմելով եւ րիշ մ'ալ հետք տամարեան մերնիմ գներով կը կազմուի : Աս ներկը այնպէս մը կը քսուի որ բոլորովին լուսուոր եղած տեղերը ազատ ու պարապ մնայ . քիչ մուժ եղած տեղերը քիչ ներկ բայց , իսկ բոլորովին մուժ եղած անզերը խառնութեան համեմատ թանձր բայց : Աս եղանակաւ նկարելին ետեւ վրան բարակ կրաֆիմի փոշ կը քսուի եւ կալվանեան շղթային մէջ կը դրուի :

Խնչպէս որ կարմանականութեամբ պղնձինձը ժխտական բեւեւուն վրան վրայ կը նստի , նոյնպէս ալ ուրիշ մետաղները ինչպէս ոսկի , արծաթ , բլագին , յարմար լուծուածէ մը բամնուելով՝ կրնան ժխտական բեւեւուն վրայ նստիլ . եւ աս եղանակաւ ուրիշ մէտաղներ կրնանք ոսկեզօծել , արծաթազօծել , պղնձազօծել , եւ այլն :

Քլորին , եռամբ ու պրոմին մէտաղի հետ միաւորութիւնները՝ ելեկտրական հոսանքով կրնան լուծուածէ մը բամնուելով՝ կրնան ժխտական բեւեւուն վրայ լուծուիլ : Խոկ եռա - կալիոնը ամենա ամենատկար հոսումով ալ կրնայ լուծուիլ :

Ց բոտ լուծուած մալոմին մը ելեկտրական հոսման մէջ՝

վերը ածուելու տառն՝ ելած արդիւնքը ջրոյն պատճառաւ կեզ զննակաւորի կամ քիչ մը կը փոխուի. ուստի որպէս զի աս ջրոյն աղցեցութենէն աղաս ըլլայ՝ Ֆէրետէյ շատ մարմիններ հալեցրնելով լցի վիճակի մէջ խոժած ու անանկ հոսման տակ դրած է. ինչպէս քլոր-կապարը, քլոր-արծաթմբը եւ այլն, վերը ածելու համար՝ աղակւոյ մը վրայ գնելով՝ հելեցուցած ու ելեկտրական թելերը նոյն հարած զանգուածին մէջ խոժած է. եւ պայմէս ժխտական բեւեռին թելին վրայ արծաթմբ ժողովուած է, իսկ աղաս եղող քլորը մէկալ բեւեռին արծաթմբ ժողովուած է:

Եթէ կապարաշաքարի լուծուածին մէջ բլագինէ կամ արծմէ տախտակ մը դնելով՝ ասոր մէկ կողմը մէկ բեւեախն չետ հաղորդելու ըլլանկ, եւ մէկայ բեւեռին օրած այր ճոմբը երեսին մօտ բունելու ըլլանկ, վրան կապարի գերաքսիտ կը կապէ, որն որ գեղեցիկ ու մէջ մէջ օղակաձեւ զայնզգոյն բարձրակներով կ'երեւայ. դարձեալ նոյն գունագեղ երեւոյթը կ'ելլէ, թէ որ կապարի գերաքսիտին տեղ մանկանէզի գերաքսիտը ըլլայ, ևս գցները՝ գանողին անուանը ։ Եւ այս համար կը կոչուին, եւ կրնան շատ եղանական որութիւններ ընդունիլ:

344. Ելեկտրաքիմիականութիւնն: — Ո՞նչեւ հիմա տեսած երեւոյթնին՝ քիմիական ու ելեկտրական զօրութեանց մէջ եղած զարմանային յարաբ երութիւնը բատ բաւականին ցուցըցին: Արդէն յառաջադ զին անորոշ եղանական մը իմացուած էր՝ որ քիմիական երեւոյթներուն մէջ ելեկտրական զօրութիւններն ալ կը դորձեն. բայց վարդային զդժայով չուրը լուծուելին ետեւ ալ բոլորովին համատառուեցաւ. եւ զիսաւորաբար Տէվի ու Պէրզելիս եղան՝ որոնք Ելեկտրաքիմիան էլեկտրաքիմիա (Electro-chimisme) համատեցին: Ես տեսութեան համաձայն՝ քիմիական միաւորութեան զիսաւոր պատճառը ելեկտրական ձգողութեան մէջ մինուելու է: Թէ պէտ կատարեալ չէ ցուցուած որ քիմիական խնամութիւնը՝ ելեկտրական ձգողութեան չետ նոյն է, բայց աս ելեկտրաքիմիական տեսութիւնը շատ երեւոյթներ անանկ իրարու կը կապէ՝ որ փորձառութիւնը գէմ չելլեր:

Ելեկտրաքիմիականութեան համաձայն՝ ինչպէս որ զինկը պղինձը շօշափելով՝ հակառակ ելեկտրականութիւններ կը տառնան, այնպէս ալ ինչ եւ իցէ երկու տարրներու անհամաները իրար շօշափածնուն պէս՝ հակառակ ելեկտրականութիւններ կը տառնան. ուստի եւ ամեն ասրը յառաջադ զին Յօդուած 336ին մէջ ըստած ձգողութեան կարգին անդամներէն է. աս կատարեալ ձգողութեան կարգին առջի ու եսքի անդամները՝ թթուածին

ու կալիսն է, եւ թթուածինը ժխտական՝ իսկ կալիսնը դրական ծացրը կը կազմեն, ինչպէս

Թթուածին.	Անդիկ.
Երծումը.	Երծագիթ.
Աէլէն.	Պղինձ.
Դէլուր.	Աւրանիսն.
Բորբակածին.	Պիտմութ.
Քլոր.	Կապար.
Պլում.	Կերիսն.
Խոս.	Լանժմանիսն.
Ֆլոր.	Խդրիսն.
Ֆասֆոր.	Գուգալդ.
Զարիկ.	Նիքէլ.
Ածխածին.	Երկարժ.
Քրոմ.	Կատմիոն.
Մոլիստէն.	Զինկ.
Պոր.	Զբածին.
Անտառիսն.	Մանկանէզ.
Վոլֆրամ.	Զիրկոնիսն.
Շառիլ.	Վլումինիսն.
Դանդալ.	Թորիսն.
Տիտան.	Պէրիլիսն.
Աիլիկիսն.	Մակնէզիսն.
Ասմիսն.	Կրածին.
Ասկի.	Ստրոնտիսն.
Երիտիսն.	Պարիսն.
Առտիսն.	Լիմիտ.
Բլագին.	Նագրիսն.
Բալլատիսն.	Կալիսն.

+

Այս կարգիս մէջ ամէն պարզ նիւթերը իրենց որոշեալ տեղը դրուած է, թէպէտ եւ քանի մը տարակցյաներ ալ ըլլան, ինչու որ ոմանց ճիշդ դիրքը գեռ չէ որոշուած :

Եշե կտրաքիմիական աեսութեան համաձայն՝ տարրներուն անհատները ըստ ինքնան ելեկտրական չեն, հապա ան ատեն եւ լիկտրական կ'ըլլան՝ երբոր ուրիշներուն հետ չօշափում կ'ունենան, ուստի եւ պյապէս կը պատահի որ մի եւ նցյն մարմինը երբեմն դրական եւ երբեմն ժխտական ելեկտրական կ'ըլլայ. զօրօրինակ ծծումքը՝ թթուածինին հետ միանալով՝ ելեկտրադրական կ'ըլլայ, իսկ ջրածինին հետ՝ ելեկտրաժխտական :

Հառաջադրոյն ըստ ենք որ եթէ երկու օտարազգի մետաղներ իրար շօշափելու ըլլան՝ իրարու հակառակ և կ'ունենան, բայց ելած ելեկտրականութեան մեծ մասը շօշափող երեսներուն վրայ կապուած կը մնայ. այսպէս կ'ըլլայ նաեւ քիմիական միաւորութեանց մէջ. զորօրինակ թթուածինի անհատ մը ջրածինի անհատը շօշափածին պէս՝ առջինը —՝ իսկ երկրորդը + ելեկտրական կ'ըլլայ, եւ աս երկու ելեկտրականութիւնները իրար կը ձգեն ու իրար կատարեալ կը կապեն. այսպէս թթուածները իրեւ ելեկտրաժիտական եւ խարիսխները իրեւ ելեկտրագրական՝ իրարու հետ կը միանան: Աս եղանակաւ բոլոր քիմիական միաւորութիւնները կամ բաղադրութիւնները ու անոնց աստիճանները, եւ ուրիշ քիմիական օրէնքներն ու երեւոյթները՝ ինչպէս քիմիական լցոյ, ջերմութիւն, եւայլն, կը մէկնուին :

345. Ելեկտրալուծական օրէնք : — Ա երր ըստածներնէս յայնի է որ ծորելոյ մը մէջէն անցնող ամէն ելեկտրական հոսում՝ անցնելու ատեն միշտ քիմիական վերլուծութիւն մը կը պատճառէ. ուստի միշտ ամէն կալվանեան կազմածներուն կամ շղթաներուն մէջ՝ քանի որ շղթան գոյ կը մնայ՝ այսպիսի վերլուծութիւն մը պէտք է որ յառաջ գայ, եւ ֆէրէտէյ ցուցըցած է որ ելեկտրական հոսանքին քանակութիւնը՝ ամէն մէկ կալվանեան ամանին մէջի եղած վերլուծութեան համեմատական է :

Ելեկտրական հոսման ծորելոյ մը մէջէն անցնիլը՝ նոյն ծորելոյն վերլուծութեան հետ խիստ մեծ կապակցութիւն ունենալը չիկրնար ուրացուիլ եւ կրնանք հաստատել ալ՝ որ նոյն իսկ ելեկտրականութեան անցնիլը կամ հոսիլը՝ քիմիական վերլուծութեամբ գրւիս կ'ելլէ. որովհետեւ՝ ինչպէս յառաջադրյն ջրայն համար ըսինք՝ որ իր թթուածինն ու ջրածինը անոր համար իրարու հետ միացած են, ինչու որ երկու հակառակ ելեկտրականութիւններ իրար կապած են. ուստի ասոնք բաժնուելուն պէս կամ վերլուծութիւն եղածին պէս՝ և ազատ ըլլալով, նոյնը մէկ անհատէն մէկալին կ'անցնի կը հոսի, եւ վերջապէս երկու ծայրերը երկու տեսակ և ազատ կ'ըլլայ, որով եւ ելեկտրականութիւնը մէկ կողմէն մէկալ դի կը հոսի:

Հասարակ ծախուած զնիկը՝ անօսր ծծմբոյ թթուի մէջ խոթելու որ ըլլանք, անմիջապէս լուծուիլ կը սկսի. իսկ քիմիապէս զուտ կամ ամալիամած զնիկը նոյն ծորելոյն մէջ անարատ կը մնայ: Արդ աս զուտ կամ ամալիամած զնիկէն եթէ կալվանեան շղթայ մը շննելու ըլլանք, յայտնի է որ ջրոյ վերլուծութիւն մը չըլլար, բայց շղթան գոյուածին պէս անմիջա-


պէս ջուրը կը սկսի բաժնուիլ կամ վերլուծուիլ . եւ այնչափ ջուր կը բաժնուի ու զինկ կը լուծուի , որչափ որ շրջող հօսման անցումին համար հարկաւոր է . ուստի լուծուած զինկին բազմութիւնը պէտք է որ հօսման հետ բոլորովին որոշ համեմատութեան մէջ ըլլայ : Ֆէրէտէկ ճիշտ փորձով գտաւ որ մէկ կշռաչափ ջրածին աղատ եղած ատեն՝ 32,3 կշռաչափ զինկ կը լուծուի , որն որ ջրին ու զինկին քիմիական համազօրներուն հետ նոյն կու գայ , որովհետեւ ջրածինին ու զինկին համազօրները իրարու հետ այսպէս կը համեմատին՝ 1: 32,3 . ուստի ամէն մէկ համազօր ջրածին լուծուելուն՝ մէյ մէկ համազօր ալ զինկ կը լուծուի :

Երբոր մի եւ նոյն հօսումը չորս ամանէ անցընելու ըլլանկ , որոնց առջնոր ջրով , երկրորդը քլոր - արծիւով , երրորդը քլոր - կապարով , եւ չորրորդը քլոր - անագով՝ (ենթադրելով որ ամէնն ալ լցծ վիճակի մէջ են) լեցուած ըլլայ , չորս ժխտական բեւեռներուն վրայ վերլուծուած ջրածինը , արծաթը , կապարն ու անագը այսպէս կը համեմատին՝ 1: 108: 103, 6: 57, 9 . իսկ դրական բեւեռներուն վրայ թթուածինն ու քլորը այսպէս՝ 8: 35, 4 : Ասոր նմանները ուրիշ բաղադրեալ մարմնոց վրայ ալ կը տեսնուին :

Վոնցմէ կը հետեւի որ քիմիական համազօրները՝ նիւթոց ան յարաբերական կշռաները կը ցուցընեն , որոնք մի եւ նոյն տարրը շշափած ատեննեն՝ հաւասար զօրաւոր ելեկտրական մեւեռականութիւն կը ստանան :

346. Տեւողական սիւնակներուն տեսութիւնը : — Հառաջագոյն ըսինք որ մի միայն ծորելով շղթաները՝ իսկըսան մէծ ելեկտրական հօսում մը կը ցուցընեն , բայց ետեւէն երթալով կը կօրսուացընեն . իսկ անոր հակառակ ու բրէտէւան , դանիէլեան , կրովեան , պունդէնեան շղթաները՝ հօսումը նոյն կը պահէն . հիմա ասոնց պատճառները քննելու գանք :

Պինկի արջասափի լուծուածով լեցուած աղատ . 468. Օինկի արջասափի լուծուածով լեցուած ամանի մը մէջ (Պատ . 468)՝ եթէ զինկի ու պղընձի տախտակներ խօմելու ըլլանք՝ որոնք վերէն պղնձէ թելով մը իրարու . հետ կապուած ըլլան , հօսումը մէկէն կը սկսի , բայց շուտով կը տկարանայ ու վերջապէս բոլորովին կը դադրի : Աս դադարման պատճառը անմիջապէս կ'իմացուի՝ երբոր վերլուծութեան միտ գնելու ըլլանք . արջասափի լուծուածին զինկի ոքսիտը վերլուծուելով՝ թթուածինը զինկի տախտակին վրայ կու գայ ու հոն նորէն զինկի ոքսիտ կը կապէ , իսկ թթուած



ծինէն բաժնուած զինկը կ'երթայ պղնձի տախտակին վրայ կը նսափ . և քիչ մը վերջը պղնձէ տախտակը զինկով բոլորովին կը գոցուի , որով և հոսումն ալ կը գագրի . որազ հետեւ պղնձը ծորելցն հետ շօշափման մէջ ըսլալով՝ հապա պղնձէ թե ին երկու կողմն ալ զինկը ըսլալով՝ պղնձին զինկին հետ անագած առջը ծագած ժխտական եր՝ պղնձին վրայ նստած զինկին հակառակ հոսմամբը կը խափանուի ու չիկրնար հոսում ծնանիլ :

Հիմա առջի լուծուածին տեղ՝ անօսրացած ծծմբոյ թթու առնունք . ան ատեն անոր ջուրը կը սկսի վերբուծուիլ , ու ջրածինը պղնձին վրայ կարդ մը կը շինէ , բայց զինկի պէս բոլորովին ծորելցն հաղորդութիւնը շիկարեր . և թէպէտ և հոսումը բոլորովին շիդալրիր , բայց կը տէարանայ : Հիմա հոսման դադրելուն կամ տէարանալուն պատճառը գիտնալով՝ գիւրին է ճարր հոգալ , ինչպէս Կէքը լեան ու Գանիկէլեան շղթաներուն մէջ՝ պղնձի տախտակին վրայ ջրածին շինստափ , հապա պղնձն նստելով՝ միշտ պղնձի տախտակին ալ ծորելցն հետ պղնձական շօշափման մէջ կը մնայ . խիկ կրովեան մարտկոցին մէջ ըսլալինը և ու պունդէներանին մէջ ածուխը բորակի թթուով պատած է , որն որ ջրածինին նոյն տախտակներուն վրայ նստիլ կ'արգելէ , ինչու որ ելած ջրածինը իր ծնանելու ատենը անմիջապէս կ'պսիտանայ , որով և բորակածնի թթուուն բորակածնական թթուուի կ'ինչնայ :

734. Աշեկարական առևութիւններ : — Աշեկարաքիմիականութեան վրայ խօսքերնիս լմինցընելու ատեն՝ կ'ուզենք շօշափմամբ ծագած ելեկտրականութեան վրայ եղած առևութեանց վրայ ալ խօսիլ :

Հետպահ առևութիւնը Վոլտային Ծչշուկան ու առաջնական է , որուն համաձայն Աշեկարականութեան մի միայն աղքիւրը՝ օտարազգի մետաղներուն իրար շօշափելն էն : Վոլտա առելի սիւնակին ձգտողական աղքեցութեանց միտ դրած ըսլալով՝ իր տեսութիւնն ալ անոնց համեմատ շատացուցիչ մեկնութիւն կրնայ տալ . բայց ինք անսապակցոյ շղթային քիմիական աղքեցութեանը միտ դրած չէր : Անոր համար երբոր սիւնակին քիմիական աղքեցութիւնները ծանօթացաւ ու ճիշտ քննուեցաւ , նոյն առենը Վոլտային շօշափման տեսութիւնը բաւական չեղաւ , և որպէս զի նոր երեւոյններն ալ մեկնուէին՝ նոյն տեսութիւնը կամ ուզգուելու և ըսլագածակուելու հարկաւորութիւն ունէր , և կամ բոլորովին թող ապառ ու նոր առևութիւն մը հաստատելու էր . աս երկուքն ալ փորձուեցաւ , երկու կողմն ալ իր երեւելի բնագէտներն ունեցաւ :

Ը շօշափման առևութեան հակառակորդները՝ որոնց մէջ

ամենէն նշանաւորը Ֆերետէյն է, “շզթայի մը ելեկտրական համան ազբիւրը՝ ան քիմիական ազգեցութենէ է, կըսեն, զորն որ ծորելիները մետաղին վրայ կ'ընեն,, :

Օպրմանափի բան մը չէ որ շզթայի մը ելեկտրական աղբիւրին վրայ զանազան կարծիքներ կան. որովհետեւ նոյն իսկ ելեկտրականութեան էռութեան վրայ քիչ բան ծանօթ է մ.դի եւ բոլոր Նը դեռ ընդհանուր համագրաւ տեսութեան մը կը կարութի: Բայց մէկալ կողմանէ նոյն իսկ կարծեաց զանազանութիւնը կարվանականութեան յառաջացմանը շատ օգնած է: Սայդ է որ երկու կարծիքներն ալ իրենց վերջի ծայրերն առ ունեցած են, անոր համար միջին կարծիք մը աւելի հաւանականութիւն ունի, ոյսինքն՝ եղանակաւորուած շօշափման կամ շօշափման-քիմիական տեսութիւն մը, որով աւելի եւս կարվանական երեւցիները մէկ ընդհանուր հայեցուածի մը տակ կըսնան բերուիլ. ինչպէս որ տեսանք՝ մէնք աս կերպաւորուած կամ եղանակաւորուած շօշափման տեսութեան ենք հետեւած:


Մագնիսական աղդեցութիւն:

348. Ը ատոնց ծանօթ էր որ զօրաւոր է, մը պարագուելու ատեն՝ մագնիսական ասեղը կը զգածուի, զօրօրինակ դիտած նշմարած էին որ նաւերու կազմացոյցի ասեղ մը՝ կայծակէ զարնուելն ետեւ՝ ճամբաց ցուցընելու յակութիւնը կը կորսընցընէ. Եւ շատ բնագէտներ ալ լէյտեան շիշով փորձեր ընելով՝ փոքր ասեղներուն Նը փոխած էին, բայց աս անսակ երեւոյթները ուրիշ արդիւնք չէին ունեցած. Եւ նոյնպէս ետքէն կարվանեան հսանկով աեմսուած մագնիսական աղդեցութիւնը առանց արդեանց մնաց, բայց վերջապէս 1820ին Էօրսգէտ՝ որն որ Գորէնհակնի մէջ բնագիտութեան վարպետ էր, Նը մագնիսի մը վրայ ապահով ու շարունակ ազգել տարու միջոց մը գտաւ, որով եւ բոլոր ուսումնականաց առջին զննութեանց նոր դաշտ մը բացաւ. Եւ քիչ ատենուան մէջ նորանոր ճշմարտութեանց աւարով բնագիտութիւնը հարստացուց:

Արգէս զի Նը մագնիսականութեան վրայ ազդէ, շարժման վիճակի մէջ ըլլալու է. կեցող Աշ մը շիկրնար ազգել, իսկ շարունակ ելեկտրական հոսում մը շատ աղէկ կ'ազդէ, ուստի եթէ հոսման ատեն հսակիրին կամ փակաթելին՝ ազատ կախուած կամ յեցած մագնիսական ասեղ մը մասեցընելու ըլլանք, անմիջապէս կը խօսորի. աս փորձը Էօրսգէտին առջի փորձն էր:

Կարվանական հսանկին մագնիսական ազգեցութեան զրւխաւոր կամ հիմնական փորձը՝ Էօրսգէտին ցուցըցածին համաձայն՝ հետեւեալ կերպով կ'ընանք ընել: Վանոնք զօրաւորկեկ

պղնձէ թել մը ու այնպէս մը ծուենք որ քառակուսի մը կազմուի, որուն կողմերը 8 մինչուկ 10 մատնաչափ երկայն ըլլան. ասոր երկու ծայրերը և ու հ (Պատ. 469) պարզ վորդայեան Պատ. 469.



այս բայց կը տեսնենք որ ելեկտրական հոսումը կը խոտորգընէ, եւ հարաւային բեւեռը՝ մագնիսական միջօրէականին դէպի արեւմտեան կողմը կը խոտորի. իսկ եթէ ասեղը գդ թելին տակը բռնելու ըլլանք՝ ասեղը ըստ ինքեան թելէն զուգահեռական պիտի կենայ, բայց կը տեսնենք որ ելեկտրական հոսումը կը խոտորգընէ, եւ հարաւային բեւեռը՝ մագնիսական միջօրէականին դէպի արեւմտեան կողմը կը խոտորի: իսկ եթէ ասեղը գդ թելին տակը բռնելու ըլլանք, ան ատեն հիւսիսային բեւեռը դէպի արեւմտեան կողմը կը խոտորի: Հիմա առնունք ասեղը ու և զին վրայ բռնենք, ուր որ հոսումը հիւսիսէն դէպի հարաւ կը շարժի, որն որ առջինին ըստ ամենայնի հակառակն է. հոս կը տեսնենք որ ասեղին հիւսիսային բեւեռը դէպի ի արեւմուտք կը խոտորի, իսկ ասեղը նոյն թելին տակը եղած ատեն՝ դէպի ի արեւելք կը խոտորի:

Աս ասեղին խոտորման ուղղութիւնը դիւրաւ ըմբռնելու համար՝ Ամբէր գաղղիացի բնագետը դիւրին կերպ մը սորվեցուցած է. մասածենք որ թելին երկայնութեանը վրայ մօրդու պատկեր մը անանկ մը տարածուած պառկած ըլլայ՝ որ գրական հոսումը ոտքէն մտնէ ու գլխէն ելլէ. Հիմա երբոր աս պատկերը երեսը ասեղին դարձուցած ըլլայ նէ, ան ատեն հիւսիսային բեւեռը միշտ դէպի ի իր ձախ կողմը կամ ձախ ձեռքը կը խոտորի. ասեղը տեղը փոխելով՝ պատկերն ալ իր երեսը միշտ ասեղին դարձնելով՝ մի եւ նոյն համեմատութեամբ կը փոխուի եւ խոտորումը ճիշտ կը ցուցընէ:

Ելեկտրական հոսումը միշտ կը ջանայ որ մագնիսին ասեղ իր վրայ ուղանկիւն անկեամբ մը կենայ, բայց երկրամագնիսականութիւնը թող չխտար, եւ ինք ալ միշտ կը ճգնի որ ասեղը մագնիսական միջօրէականին վրայ բերէ. այսպէս ասեղը կը ստիպուի երկու զօրութեանց արդիւնարարին հետեւիլ ու միջօրէականին հետ անկիւն մը կը կազմէ, որն որ այնչափ մեծ կը-


լայ՝ որչափ որ հօսումը զօրաւորագոյն է : Ասոր ստուգութիւնը անկէ կ'իմացուի՝ որ ասեղը միջօրէ ականին վրայ կեցած ատեն՝ հօսումը վրայէն ուղիղ անկեամբ մը անցնելու ըլլայ՝ ասեղը իր տեղէն չի խոտորիիր, մանաւանդ թէ աւելի եւս կը հաստատուի, եւ եթէ խոտորցուելու ըլլայ՝ աւելի շուտ ճօճում կ'ընէ :

* Ասեւ ուղղաձիգ յ գ ու դ և ուղղութեամբ հօսող ելեկտրականութիւնը՝ ասեղը կը խոտորցընէ, եւ ըստ ամենայնի ամբէրեան կանոնով կրնայ խոտորումը իմացուիլ:

Առամբէրեան կանոնէն յառաջ կու գայ՝ որ մի եւ նյոն ուղղաձիգ հօսումը՝ հիւսիսային բեւեռին՝ թելին աս կամ ան կողմը գտնուելուն համաձայն՝ երրեմն կը ձգէ ու երրեմն կը վանտէ . Պատ . 470ին մէջ չս չը վերէն տեսնուած՝ հորիզոնա-

Պատ . 470 .

կան ասեղ մը կը ներկայացընէ, չս՝ ասեղին հիւսիսային ծայրը,



վ' ուղղաձիգ թել մը կը ցուցընէ, որն որ վրայէն տեսնուած ատեն՝ իբրեւ կէտ կ'երեւայ . հիմա թէ որ թելին վրայ վարէն վերդրական հօսում մը գալու ըլլայ, մարդուն պատկերը ուղղորդ կեցած չս նայած ատեն՝ չս բեւեռ ը պէտք է որ իր ձախ դին խոտորի, ուստի եւ նետին ուղղութեամբը թելէն կը վանտուի . իսկ եթէ չս չը՝ զիրքի մէջ գտնուելու ըլլայ, որ է թելին մէկալ դին գտնուելու ըլլայ՝ ան ատեն չս նայող պատկերին դարձեալ ձախ դին խոտորելով՝ նետին ուղղութեամբը դէպի ի թել կը ձգուի :


Եթէ առ, զի, զէ, ու եզ (Պատ . 469) հօսումներուն ան

Պատ . 471 .

ազդեցութիւնը մէկտեղ առնելու ըլլանք՝ զորն որ բայն միջոցին մէջ գտնուող ասեղին վրայ կ'ունենան, կը տեսնենք որ ամէնն ալ ասեղը մի եւ նյոն կողմը խոտորցընելու կը ճնին . այսպէս է նաեւ երբ որ ասեղին չորս դին կլոր թել մ' ըլլայ :

349. Խազմապատկիւծ :


Խօրսդէտին դիւտէն անմիջապէս վերջը՝ գերմանիայի մէջ բոկենտորի ու Շվայցէր Բաշնուարէն (Multi-



պլիկատուր) կամ Կալվոն-չէ (Galvanomètre) գործիքը շինեցին (Պատ . 471), որուն վախճանն է տկար կալվանեան հօսմանց ուղղութիւնը ցուցընել ու անոնց սաստկութիւնը չափել : Կամկա անոր վրայ կայացեալ է

որ՝ երբոր մի միայն թել մը մագնիսական ասեղին վրայ ազդեցու ըլլայ՝ ազդեցութիւնը շատ քիչ կը լլայ, անոր հակառակ երբոր իրարմէ զուգահեռական մի եւ նոյն ուղղութեամբ հոսում ունեցող շատ թելեր մէկտեղ ազդեցու ըլլան՝ ազդեցութիւնը կը շատնայ, ուստի եթէ երկայն մետաքսով փաթթուած կղղիացած թել մը բազմապատճիկ ողորելու ըլլանք, եւ ասեղը ազատ շարժական ըլլալու համար՝ դերձանէ մը կախութու ըլլանք՝ բազմապատճիչ մը կ'ունենանք, որն որ բաւական զգայուն է, ինչպէս Պատ. 472ին մէջ կը տեսնենք:

Պատ. 472.



զանակաւ մը աւելի զգայուն ըրած է. փոխանակ մէկ ա-

սեղ մ'առնելու՝ Անդադան-
եղը (Aiguille astatique)

գործածած է, որն որ երկու ասեղէ կը բաղկանայ (Պատ.


473). ասոնք իրարու հետ անանկ կապուած են որ իրար-

մէ զուգահեռական կը կե-
նան, եւ մէկուն հիւսիսային

բեւեռը գարձած կողմը՝ մէ-

կալին հարաւայինը դարձած է. եւ այսպիսի բաղադրութեան մը վրայ երկրամագնիսականութեան ազդեցութիւնը արտաքսյ կար-

Պատ. 473.



զի քիչ է, ինչու որ բեւեռին վարինը վանտուելու ատեն վե-

րինը կը ձգուի ու ասանկով եր-

կու զօրութեանց տարրերու-

թեամբը միայն կընայ ասեղը

զգածուիլ. այնպէս որ եթէ եր-

կու ասեղներուն ալ մագնիսա-

կան վայրկեանները իրարու հա-


ւասար ըլլան՝ ան ատեն եր-

կրամագնիսականութեան ըրած

ազդեցութիւնը ոչինչ կ'ըլլայ: Հիմա աս անկայական ասեղին ա-
սեղներէն մէկը ողորած թելերէն վար ու մէկալը վեր կախուե-
լու ըլլայ, ինչպէս վերի բսածներնէս յայտնի է, երկուքն ալ
հոսման ձեռք մի եւ նոյն կողմը կը խօսորին ու հոսման դցու-
թիւնն ու որպիսութիւնը կը ցուցընեն:


Պատ. 474ին մէջ կատարեալ կարմանաչափ կամ բաղ-
մապատճիչ մը կը անսնենք. ասոր մէջ անկայական ասեղը մէ-
տաքսու դերձանէ մը կախուած է, ու ասեղներուն վրայ աստի-
ճանաւոր շրջանակ մը կայ, որուն վրայ ասղաձեւ ցուցակ մը՝

Պատ. 474 :



Կայական ասեղի եւ ոլորած թելերու հարկաւորութիւն չունիք . ուստի եւ կրնանք պարզ եղանակաւ մը հոսումը չափել . ասոր համար Շաշտառին իշխանաց բառուած գործիքը հնարուած է , զորն որ Պատ. 475ին մէջ կը տեսնենք : Ասոր մէջ ելեկ-

Պատ. 475 .



ասեղը կը խոտարի . եւ հոսման զօրութիւնը խոտորման անկեան եռանկիւնաշափական շօշափողին համեմատական է , ուստի եւ անկէ ալ գործիքը իր անունը առած է :

Կայ Շաշտառին իշխանաց անուամբ կարգանաշափ մ'ալ , որն որ առ ջնին շատ կը նմանի . ասոր շրջանակին վրայ բազմապատկիշի պէտ թել փափթառած է եւ ան թելն հոսումը կը հազորդուի . եւ ասեղը կենդրնին վրայ կեցած է . ասոր մէջ հոսման զօրութիւնը խոտորման անկեան ծոցին հետ համեմատական է :

Հոսման զօրութիւնը չափելու միջոցը դանելն ետեւ՝ կարգանաշափ հոսման օրէնքները հոս աւելի եւս մերձաւորագոյն քննել կուզենք .

տակի մագնիսական ասեղներուն խոտորելուն համեմատ՝ վարի երկու թելերէն եկած հոսման զօրութիւնն ու մեծութիւնը կը ցուցընէ . թոլոր գործիքը օգէ ազատ մնալու համար՝ զանգակաձև ապակիով մը միշտ զոցուած կը պահուի :

350 . Շօշափողական կողմացցց . կարգանեան շղթային զօրութիւնը : — Երբոր զօրաւոր հոսումը ունենալու ըլլանք՝ ան-

տրական հոսումը կը որ պղնձէ շրջանակէ մ'անցնելով՝ ասեղին չորս դին կը դառնայ , որն որ շրջանակին կենդրոնին վրայ հաստատուած է : Պղնձէ շրջանակը մագնիսական միջօրէականին երեսին վրայ բերելէն ետեւ՝ ասեղն ալ շրջանակին ուղղաձիգ երեսին վրայ կը կենայ ու 0 աստիճան կը ցուցընէ , բայց տակէն հոսմանք մը տրուածին

ալ պէտք եւ կամ ու ու լ սնդկով լիցուն ծակերուն մէջ սինակի մը թելերը խոժուելով կը հազորդուածին էր հաղորդուածին պէտք

ասեղը կը նմանաւ անկեան եռանկիւնաշափական շօշափողին համեմատական է , ուստի եւ անկէ ալ գործիքը իր անունը առած է :

եռոքէն դարձեալ ելեկտրական հոսման մագնիսական ազդեցութեան վրայ խօսքերնիս յառաջ կը տանինք :

Կազմականութեան երեւոյթներուն մէջ գործողը ուրիշ բան չէ բայց եթէ նոյն ան ելեկտրականութիւնը՝ զորն որ յառաջադոյն ելեկտրական մեքենային ու ելեկտրակիրին վրայ տեսանկը. մոյն աս է տարրերութիւնը որ հոս Եր շարժման մէջ է, իսկ հոն հանդարութեան մէջ. հոս շարժման երեւոյթներ կը տեսնենք, իսկ հոն ձեշման երեւոյթներ. հոս առաւ ու հարուստ՝ իսկ հոն համեմատութեամբ նուազ ու աղքատ ելեկտրականութեան ազդիւր մը կը տեսնենք. թէպէտ եւ հոն ալ ելեկտրականութեան ժողովուելովն ու լցուուելովն մեծ երեւոյթներ կը տեսնենք, բայց հոս նոյնափ տաենան մէջ աւելի շատ Ե յառաջ կը բերուի :

Հիմա քննենք որ կազմանեան դործիքի մը յառաջ բերած ելեկտրականութեան քանակութիւնը ինչ պարագաներէ կախում ունի: Կազմանեան շղթաները մետաղներէ ու ծորելիներէ կազմուած են. բայց աս ծորելիները աղէկ հաղորդող չեն. նոյնպէս վորդայեան սիւնակին մէջի թաց կամ խոնաւ կարգը՝ շիկնար բոլոր Եր հաղորդել. ուրեմն յայտնի է որ՝ այսպիսի գործիքի մը մէջ ըջող ելեկտրականութեան քանակութիւնը թաց կարգին միջակուուրեն կախում ունի. բայց աս միջակուուրն ալ վորդայեան շղթայի մէջ՝ տարրներուն տախտակներուն մեծութենէն կախում ունի. ուստի եւ ելեկտրականութեան քանակութիւնը տախտակները մեծցընելով կը բնանեք շատցընել :

Հիմա քննենք թէ տարրներուն թիւը կազմանեան հոսանքին վրայ ինչ ազդեցութիւն ունի: Մտածենք որ զինկի տախտակին վրայ թաց մարմինը ու անոր վրան ալ պղնձէ տախտակը դրուած ըլլայ, եւ երկու մետաղները իրարու հետ պղնձէ թէլով մը կապուած ըլլան. ասանկով դոց պարզ կարգանեան շղթայ մը կը կազմուի: Հիմա ասոր մէջ թաց հաղորդողին՝ ելեկտրականութիւնը հաղորդելու համար ըրած ընդդիմութիւնը՝ հոսակիրին կամ փակածելին ըրած ընդդիմութեան համեմատութեամբ շատ մեծ է. եթէ երկու տարր առնելու ըլլան՝ ու նոյնպէս փակածելով կապենք, յայտնի է որ կրկին թաց հաղորդողով ընդդիմութիւնն ալ կը կիմնայ. բայց անոր հակառակ ելեկտրական հոսման ձգտողութիւնն ալ կը կրկինայ. ուստի եւ միշտ նոյնափ Եր կը հոսի կամ ըջի: Ասկէ կը հետեւի թէ քանի որ շղթան կատարեալ դոց է, տարրներուն շատութեամբը ըջող ելեկտրականութեան քանակութիւնը չիշատնար. բայց անկատար դոց եղած ատեն, այսինքն՝ փակածելին մէջ գէշ հաղորդող մը մտած ատեն՝ շատ տարրներու հարկաւորութիւն կայ. որովհետեւ մեծ ելեկտրական ձգտողութիւն մը հարկաւոր է: որպէս զի ան գէշ հաղորդողին Եր անցնի: Ուստի կազմանեան հոսանքին ունինչ տարրներուն թիւին համեմատական է:

Աս հոսման ու շղթայի մը տարրներուն մէջի համեմատութիւնը Օմ ընագէտին մեռ. գր մաժեմայիդական ձեւերու վերածուած է: Օդաւունչ հոս քննենք: Հաղորդողէ մ'անցնող ելեկտրականութեան քանակութիւնը գլխաւորաբար երկու բանէ կախում ունի. մէյ մը յաղթուելու հաղորդութեան ընդդիմութենէն, երկրորդ ան ձգտողութենէն կամ ձնչումէն, որն որ Եր հաղորդողին կ անցընէ, եւ կամ ուրիշ խօսք ելեկտրաշարժ զրութենէն. ուստի յայտնի է որ ան ելեկտրականութեան քանակութիւնը՝ որն որ որոշ հաղորդողէ մը որոշ ատենուան մը մէջ պիտօր անցնի՝ հաղորդութեան ընդդիմութեան հետ խօսքընակ՝

իսկ ելեկտրաշարժական զօրութեան չետ ուղիղ կը համեմատի : Հիմա բնակը թէ է զիքը ելեկտրաշարժ զօրութիւնը նշանակէ, ը՝ հաղորդողէն անցնող ելեկտրականութեան քանակութիւնն է ։ Պողուած պարզ տարրի մը հսումը

քննենք . ասոր ելեկտրաշարժ զօրութիւնը և ըլլայ, իսկ հաղորդութեան ընդդիմութիւնը ծորելոյն մէջ և իսկ փակամթելին մէջ ը, ուստի եթէ հսումն զօրութիւնը ոով նշանելու ըլլակը՝ կ'ըլլայ՝

$$\pi = \frac{b}{\varepsilon + \rho}.$$

Դարձեալ եթէ ն հաստ տարր առնելու ըլլակը, յայտնի է որ ելեկտրաշարժ զօրութիւնը նե կ'ըլլայ, եւ նոյն համեմատութեամբ ըլլթային ընդդիմութիւնն ալ աւելնալով՝ ն տարրներուն մէջ նը կ'ըլլայ, ուստի փակամթելը նոյն մնալով՝ հսումն զօրութիւնն է՝

$$\pi' = \frac{\eta b}{\eta \varepsilon + \rho}.$$

Հիմա թէ որ ըը շին համեմատութեամբ շատ պղտիկ է նէ, ան ատեն վերի հաւասարութիւնը գրեթէ այսպէս կ'ըլլայ՝ $\pi = \frac{b}{\varepsilon}$, իսկ երկրորդը

$\pi = \frac{\eta b}{\eta \varepsilon}$, որն որ դարձեալ հաւասար է $\pi' = \frac{b}{\varepsilon}$, Առեմն ասկէ կը չետեւի որ եթէ փակամթելին ընդդիմութիւնը (ρ) ամէն մէկ տարրին մէջ եղած ընդդիմութեան (շին) համեմատութեամբը պղտիկ է, ան ատեն տարրներուն շատութիւնը օգուտ մը չունի . իսկ անոր հակառակ եթէ ըը շատ մեծ է նէ, այսինքն հսուումը փակամթելին վրայ մեծ ընդդիմութեան մը հանդիպելու ըլլայ՝ ան ատեն տարրներուն շատութիւնը շատ օգտակար է, որովհետեւ հսումն զօրութիւնը մեծ կ'ըլլայ,

Մէջ մ'ալ երեսներուն մեծութեանը բարձրած ազգեցութիւնը քննենք :

Գիտենք որ մէկ տարրի մը հսումն զօրութիւնը է՝ $\pi = \frac{b}{\varepsilon + \rho}$. Հիմա թէ որ նոյն տարրին երեսը ն անդամ մեծցնելու ըլլակը, հաղորդութեան ընդդիմութիւնը ն անդամ կը պղտիկնայ, որովհետեւ ծորելոյն միջակտուը ն անդամ կը մեծնայ . ուստի ասոր մէջ շին տեղ կու գայ

$\frac{\pi}{\eta}$, եւ այսպէս π' հսումն զօրութիւնը կ'ըլլայ

$$\pi'' = \frac{b}{\frac{\varepsilon}{\eta} + \rho} = \frac{\eta b}{\varepsilon + \eta \rho},$$

ուրեմն թէ որ փակամթելին հաղորդութեան ընդդիմութիւնը (ρ) շատ պղտիկ կամ ոչինչ ըլլալու ըլլայ՝ ան ատեն հսումն զօրութիւնը՝ ելեկտրաշարժ տարրին երեսին համեմատ կը մեծնայ, ուստի երեսին մեծութիւնը մեծ հսումն զօրութիւնը մը յառաջ կը բերէ՝ երրոր փակամթելին մէջ եղած ընդդիմութիւնը՝ շղթային մէջ եղած ընդդիմութեան համեմատ պղտիկ է :

Աս օրէնքները փորձերով ալ հաստատուած է : Ցուցընելու հսմար որ հսումն զօրութիւնը՝ փակամթելին երկայնութեան հետ խստոր-

նակ կը համեմատի, առնունք Պէքրէլեան տարր մը ու շօշափողական կողմացոյցի մը հետ կապենք, ու եռեւէն զսնազան երկայնութեամբ թէ երբ մէջտէդը անցընելով՝ մագնիսին խոսորմանը միտ դնենք: Թէ որ թէ երբ շանցուցած՝ խոսորումը 62° է նէ, 5 մէդր թէ ել անցընելով՝ 40° 20' կը լուս, 40 մէդր թէ ել անցընելով՝ 9° 45', 100 մէդր թէ ել անցընելով՝ 4° 15' կը լուս, եւ այլն:

Նոյն կողմացոցով եթէ զանազան տարրներու փորձեր ընելու ըլլանք՝ կը տեսնենք դարձեալ թէ քանի որ շըման կատարեալ դոց է եւ կամ փակած ելին վրայի ընդդիմութիւնը ոչինչ է կամ շատ պղտիկ է, տարրներուն թիւը առելցընելով՝ հսումն զօրութիւնը չ'աւելնար. զորորինակ առ տարրներուն գիմնցը՝ 1· 2· 3· 4· 5· 6· առ խոսորումները կը տեսնենք՝ 69°, 66, 5°, 67, 5°, 67°, 68°, 64°: Ասկէ կ'իմացուի որ հոսման զօրութիւնը զբեթէ անփափոխ կը լուս, տարրներուն շատնալովը չ'աւելնար, եւ բոլորովին անփափոխ չ'մաղն ալ անկէ կը պատճառի՝ որ ամէն մէկ տարրը իրարու կատարեալ հաւասար շըմար:

Բայց եթէ մեծ ընդդիմութիւն մը յաղելելու հարկ ըլլայ նէ՝ ան առեն տարրներուն թիւին համեմատ հսումն զօրութիւնն ալ կ'աւելնայ. զորորինակ 6 հատ տարր շօշափողական կողմացուցի հետ հազորդուած՝ մէջընին 40 մէդր երկայն թէ ել մը անցընելու ըլլանք՝ 39° խոտարում կը տեսնենք. իսկ եթէ 1 տարրի մը նոյն 40 մէդր թէ ելը անցընելու ըլլանք՝ 11° խոտարում կը տեսնենք:

Փակած ելներուն երկայնութիւնը նոյն պահելով՝ հաստութիւնը փոփոխ մագնիսական առեցն խոտարումը կը ցուցնէ որ հազորդութիւնն ընդդիմութիւնը թէ ելին միջակտութիւնն հետ խոտարնակ կը համեմատի եւ կամ մի եւ նոյն մետաղէ երկու թէ ելը՝ մի եւ նոյն ընդդիմութիւնը կ'ունենան երբոր իրենց երկայնութիւնները միջակտութիւնն հետ խոտարնակ կը համեմատին:

Եթէ մի եւ նոյն երկայնութիւնը ու հստութիւնը պահազան մետաղէ թէ ելերով փորձեր ընելու ըլլանք, եւ եթէ պղնձէ թէ ելին ընդդիմութիւնը իրենէ միութիւն առնելու ըլլանք՝ ան առեն կրնանք զանազան մետաղներուն ընդդիմութիւնը թւուով նշանակել. բնշպէս

Արձաթ	0.95.
Ասկի	1.38.
Աղինձ	1.00.
Զինկ	3.69.
Բրամին	11.08.
Երկամթ	7.44.
Ցողիկ	50.00.

Ծարելիներուն հազորդելու ընդդիմութիւնը մետաղներունէն շատ մեծ է. զորորինակ պղնձի արջասացին կենդրուացեալ լուծուածին ընդդիմութիւնը պղնձին ընդդիմութիւնն 6.857.500 անգամ մեծ է: Երբոր կարգանեան զդժայի մը հսուանքը ծորեւոյ մը մէջն անցնելու ըլլայ՝ երկու կողմանէ կը տկարանայ. մէյ մը ծորեւոյն հազորդելու ընդդիմութիւնն, երկորդ ալ՝ վաշնական բնականութեան պատճառաւ: Կարգանեան բեւառական թիւն կ'ըսուի ան երեւոյթը՝ որն որ կը պատճառի՝ երբոր ծորելիներուն մեռոք առախտակներուն վրայ կարգ մը կամ իսն մը կը նասի: Ասիկա շատ անգամ իրենէ զատ ելեկարաւարժ մը՝ առջի հսումն մը կը պատճառէ: ուստի եւ առ յանկո թիւնը կարգանեան բեւառականութիւն կազմաւած է:

Զանազան շղթաներու ազդեցութիւնը իմանալու համար՝ իրենց էլեկտրաչափ զօրութիւնն ու հազորդերու ընդդիմութիւնը ձանձնալու է. ասմք Օմեան որէնպով դիւրաւ. կ'որոշուին. միայն երկու զօրութիւնը չափերու է՝ մէջ մը կատարեալ գոյ եղած ատեն, մէջ մ'ալ ծանօթ ընդդիմութիւն ունեցող թէել մը անցընելէն ետեւ. բայց բայցնի է որ առանց համար երկու միութեան կը կարառինք՝ հասման զօրութեան ու հազարդութեան ընդդիմութեան մեջ մասը իրենց ընդդիմութեան միութիւն՝ 1 մէջը երկոյնութեամբ ու 1 միլիմէջը միջակութարսվ պղնձէ թէել մը զնեն. իսկ իրեւ միութիւն հասման զօրութեան ան զօրութիւնը որն որ վարդայաշափէն անցնելով և վայրկնի մէջ 1 խորանարդ սանդխէջը շառաւող կազ կու տայ. Աս երկորդ միութիւնը կրնայ նաև շաշափողական կողմացուցին ցուցքած թիւերուն վերածուիլ ու հասման մը կողմացուցին վրայ ցուցքածը՝ վարդայաշափով որչափ ընելի իմացութիւն:

Ըստնք թէ աս միութիւններն հիմ առնելով՝ դտած ըլլանք որ ոլունզէնեան տարր մը միայն շաշափողական կողմացուցով զոյտած ըլլալով՝ հոսման զօրութիւնը 50 ըլլայ. ուստի եթէ որ էլեկտրաչափ զօրութիւնը լուսվ ու տարրին ընդդիմութիւնը ըսկ՝ ան ատեն $\frac{b}{\rho} = 50$ է. Հիմա շղթային մէջ 69 մէջը երկայն ու 1 միլիմէջը տրամադիծով պղնձէ թէել մ'անցընելու ըլլանք՝ հոսման զօրութիւնը 10ի կ'իշնայ. ուստի և $\frac{b}{\rho + 69} = 10$. Աս երկու հաւասարութիւններէն կը հետեւի լ. = 17. իսկ է. = 850.

Զանազան փորձերէն իրենց միջինը առնուած՝ տեսակ տեսակ շղթաներու էլեկտրաչափ զօրութեանց արդիւնքը գտնուած է. ինչպէս

Պունզզէնեան շղթայ	840
Արտվեան	820
Դանիէլէան	470
Աւրլլըսդնեան	210


Առանց ետքի երկուքին տարրերութեան պատճառը՝ ամենէն ետքինին մէջ ծագած կապանեան քեւեռականութիւնն է:

Փորձերը կը ցուցընեն որ տարրին մեծութիւնը ու ծարելոցն կէնդրուացման վիճակը՝ ելեկտրաչափ զօրութեան մեծութեան վրայ ազդեցութիւն չունին. իսկ հազորդելու ընդդիմութեան մեծութեան վրայ ունին:

331. Լշեկտրամագնիսականութիւն: — Լշեկտրական հոսման մագնիսական առելին վրայ ըրած ազդեցութիւնն իմանալէն ետեւ՝ կու գանք բռուն նցյն իսկ մագնիսացընելու զօրութեան, որն որ էլեկտրո-մագնիսականութիւն (Electro-magnétisme) կը կոչուի:


Լշեկտրական հոսումը չէ թէ միայն ազատ մագնիսականութեան ուղղութիւնը կը փոխէ՝ հապա նաև կապեալ մագնիսական հեղանիթները իրարմէ բաժնելու կարողութիւն ունի, այսինքն՝ կակուղ երկաթին ու պողպատին մագնիսականութիւն կու տայ, որն որ անկէ ալ կ'իմացուի՝ որ զօրաւոր է

մը հաղորդող թել մը երկաթի փշրտուկը իրեն կը ձգէ: Երկաթէ գաւազան մը մագնիսացընելու համար՝ հօսումը շատ անգամ նշնին վրայէն պիտի անցնի, որն որ կրնանք ընել եթէ մետաքսով փաթթուած երկայն թել մը կակուղ երկաթին վրաց շատ անդամ որրածեւ պլինք ու թելին ճոմթերը ելեկարական սիւնակի մը բեւեռներուն հետ հաղորդենք. ինչպէս պատ. 476ին մէջ պայտաձեւ կակուղ երկաթին վրայ կը տեսաղատ. 476.




սացուելու երկաթները նշնին ծակին մէջ խոմթել (Պատ. 477):

Պատ. 477.



Պատ. 478.



նենք, որուն առջին կակուղ երկաթէ խարիսխ մ'ալ դրուած է եւ նոյնը մագնիսէն ձգուած է: Թելերուն վրայ մետաքս փաթթելուս պատճառը ան է՝ որ ելեկարական հօսումը մէկ ողրածէն մէկալին եւ կամ նշնի իսկ երկաթին շանցնի չշաղորդուի: Թելը փոխանակ ուղղակի երկաթին վրայ փաթթելու՝ կրնանք նաև փայտեղեղի (Հանուբաց) մը վրայ փաթթել եւ մագնիսացուելու երկաթները նշնին ծակին մէջ խոմթել (Պատ. 477):


Հատ զօրաւոր աղդեցումին յառաջ բերելու համար՝ 800էն մինչեւ 1000 ոլորածով թել կը գործածուի:

Այս եղանակաւ եթէ ողրածեւ թելերու մէջ երկաթէ գաւազաններ խոմթելու ըլլանք՝ թելերուն երկու ճոմթէն հօսումը սկսածին պէս՝ երկաթէ գաւազաններուն գուրս ելած ճոմթերուն վրայ երկաթի կառուուանք մասեցընելու ըլլանք՝ անոնցմէ կը կախուին կը մնան, եւ հօսումը դադրածին պէս՝ անմիջապէս կ'ինան:

Եթէ աս տեսակ առժամանակեայ մագնիսականութեամբ կամ ելեկտրամագնիսականութեամբ մէծ փորձեր ընելու ելեկտրականութեան մագնիսացընելու մէծ կարտղութիւնը իմանալ ու անով ծանր մարմիններուն վերնալը տեսնել կ'ուզենք նէ, վերի ըսած պայտաձեւ ելեկտրամագնիսը Պատ. 478ին մէջ տեսնուած ձեւին մէջ խոմթելու ենք, որն որ մեկնութեան հարկաւորութիւն չունի:

Աշխատամագնիսականութեան ձեռոք կրնանք նաեւ պողատէ ասել լներ ու գաւաղաններ մագնիսացընել՝ իրրոր ասոնք ելեկտրամագնիսին քսելու ըլլանք :


352. Ելեկտրամագնիսականութեան մէկ գործածութիւնը: — Ելեկտրական հոսման յառաջ բերած զօրաւոր մագնիսական ազդեցութիւնը՝ կրնայ իրրեւ շարժիչ զօրութիւն մը գործածուիլ, ուստի 479ին մէջ տեսածնիս այնպիսի կազմած մըն դատ, 479.



Է՛ որն որ կալվանեան հոսման մագնիսական ազդեցութեամբ յառաջ բերած շարունակ շարժումը կը ցուցընէ: Ո գրին ձեռով պողատէ մագնիս մը՝ տախտակի մը վրայ ուղղաձիգ ու բեւեռները վեր հաստատուած է. ասոր երկու սրունքներուն մէջտեղը ուղղաձիգ սրածայր երկաթէ առանցք մը կայ, ասոր վրայ ի՛լ հորիզոնական ելեկտրամագնիսը հաստատուած է, որուն բեւեռները եթէ դառնալու ըլլան՝ ճիշդ տակինին բեւեռներուն վրայէն կ'անցնին: Աս ելեկտրամագնիսէն վեր առանցքին վրայ փայտէ բոլորակ մը կայ՝ որն որ արօյրէ շրջանակ մ՛ունի. բայց աս շրջանակը ամրող չէ, հապա երկու կտորէ է, որոնց մէջտեղը դիմացէ դիմաց պարապ միջոց մնացած է, ուստի եւ իրարու հետ հաղորդութիւն չունին: Ելեկտրամագնիսին վրայ փաթթուած ոլորթելին օ ճոթը և կէս շրջանակին

հետ անագած է, իսկ մէկալ ճողմը մէկալ դիմացի կէս շրջանակին հետ : Առ շրջանակները երկու կողմանէ երկու հատ մետաղէ ու ու զսպանակներէ կը շփուին, որոնց դրսի ճողմերուն վրայ պառաւակներ կան՝ կարվանեան շղթայի մը թելերուն ծայրերը հօն հաստատելու համար :


Պատ . 480.



Դիմա դնենք թէ առջեւի պառաւակով ժիատական բեւենին թելը սիսմուի ու ետեւինով դրականեր . մեր Պատկերին ցուցըցածին պէս՝ հոսումը ց զսպանակէն ի կէս շրջանակին ու անկէ ալ օ կ'անցնի, եւ ետքէն ոլորաթելէն անցնելով մէկալ կէս շրջանակէն կ'երթայ ու սէն գուրս կ'ելլէ : Առ պարագաներով ելեկտրամագնիսին ի ծայրը՝ հարաւային բեւեռ է, ուստի ինչ էն կը ձգուի ու մինչ էն, որով ելեկտրամագնիսը առանցքին վրայ գառնալու կը ստիպուի . բայց ի չին վրայ ու մի չին վրայ գալուն պէս՝ վերի բոլորակն ալ դառնալով՝ ու զսպանակը ի շրջանակին վրայ ու ց զսպանակը իին դիմացինին վրայ կու գայ, եւ պայպէս՝ հոսման ուղղութիւնը փոխուելով՝ ելեկտրամագնիսին բեւեռաներն ալ կը փոխուին, եւ ի չին ու մի չին կը վանտուին . ուստի եւ ասանկով շրջանը յառաջ կ'երթայ եւ դարձեալ բեւեռաները փոխուելով՝ ելեկտրամագնիսն ալ միօրինակ կը գառնայ :

Աս տեսակ շարժումը զեռ օգտակար եղանակաւ դորձնական գործածութիւնն մը չէ ունեցած : Իսպ տեսնենք թէ նոյն ելեկտրամագնիսը դատ, 481ին մէջ տեսնուած չեռագրին մէջ բնչ մեծ օգտիւ կը դորձածուի :

դատ. 481.




353. Հեռագիր : — Կարվաննեան հոսման արագ ընթացքը ու մագնիսական ազդեցութիւնը ու անկէ ալ յառաջ եկած շարժումը՝ իրենց ամենաօգտակար գործածութիւնը ելեկտրական ՀԵ-Ք-Ր-Ռ-Ե-Ն (Télégraphie)՝ մէջ գտած են: ՀԵ-Ք-Ր-Ռ-Ե-Ն (Télégraphie) մը վախճանը՝ չմուածուած հեռաւորութեան մէջ իրարու հետ ճիշդ ու վայրկենական եղանակախօսիլ է:

Զանազան տեսակ հեռագիրներու մէջէն մենք Մորսին հնարածը օրինակ կ'առնունք, որն որ ամենէն պարզն ու ամենէն յարմարագոյնն է: Պատ. 482ին մէջ տեսածնիս՝ բնականին կէս մեծութեամբ նկարուած՝ մորսեան հեռագրին գրող կազմածն է, որն որ հեռաւոր տեղէ մ'եկած հոսմամբ՝ գրեր ու բառեր կը գրէ: Ա երկաթէ տախտակին վրայ երկու հատ երկաթէ գաւազաններ կամ սիւնակներ հաստատուած են՝ որոնք մագնիսացուցիչ լիլ որոշաթելով պատած են. ասոնց բեւեռաներուն վրայ քիչ մը վեր գ երկաթէ գաւազանը կայ՝ որն որ յ արօյրէ լծակին ճոշմը խոժմուած է: Հոսումը գալով՝ որոշաթելին տակի սիւնակները մագնիսացածնուն պէս՝ յ լծակը զին միջնորդութեամբը բեւեռաններէն կը ձգուի վար կ'իջնայ. բայց հոսումը գագրելով՝ գաւազանները իրենց մագնիսականութիւնը կ'որսընցուցածնուն պէս՝ լծակը զզ զսպանակին ձգելով՝ նորէն իր առջի տեղը կու գայ վեր կ'ելլէ: Չախ կոզմը լծակաբազկին ճոթը սրածայր գրիչ մը կայ, որն որ քանի անգամ՝ որ գ գաւազանը վար կ'իջնայ՝ երկայն թթ թղթի մը վրայ սյնչափ ծակ կը բանայ. Եւ աս թուղթը ժամացուցական կազմածով մը միակերպ շուտութեամբ կ'անցնի յառաջ կ'երթայ: Աս կազմածը ու մեղնիսին ձեռագ կը լարսուի եւ ց մեծ ժանանիւը՝ ճախարակի մը վրայէն կախուած կշիռքով՝ կամաց կամաց կը գառնայ. իր աս շարժումը ուրիշ անիւններու հաղորդելով ու անոնցմէ ալ ի գլանին հաղըրդելով՝ նոյնը աւելի շուտութեամբ կը գառնայ եւ շփմամբ ս գլանն ալ կը գարձրնէ: Աս երկու գլաններուն մէջն է ան եղիկայն բարակ թուղթը՝ որն որ վերէն ճախարակէ մը կու գայ, ու գլաններուն գառնալովը միակերպ շուտութեամբ կ'անցնի յառաջ կ'երթայ: Ա գլանին մէջքը փորուած է՝ որ թուղթը վրան եղած ատեն՝ սրածայր գրիչը ատկէն կոխելով կարենայ ծակել: Երբոր հոսումը գոցուելէն ետեւ անմիջապէս բացուելու ըլլայ՝ գրիչը թղթին վրայ մէկ կէտ մը կը ձեւացընէ, եւ եթէ հոսումը անեւելու ըլլայ՝ թղթին վրայ գիծ մը կը ձեւանայ, որովհետեւ գրիչը կոխած ատեն թուղթը մէկալ կողմանէ յառաջ կ'երթայ: Ուստի աս կէտերուն ու գծերուն ձե-

1 Յունարէն բնակ, հետու, եւ յըսէքա, հըեւ բառերէն:

պատ. 481.




ոզքը սյրբենգիմ մը կը կազմուի՝ որոնցմնվ կրնաց բառեր ու խօսքեր շնչուիլ, ննչպէս օրինակի համար կրնան առ նշանները գործածուիլ.

-	-	-	-	-	-	-
թ	թ	թ	թ	թ	թ	թ
ժ	ժ	ժ	ժ	ժ	ժ	ժ
չ	չ	չ	չ	չ	չ	չ
դ	դ	դ	դ	դ	դ	դ
բ	բ	բ	բ	բ	բ	բ


Վա տեսակ նշաններ՝ թիւերու ու կէտերու համար ալ կրնան գործածուիլ: Հոսանքին կամ շղթային գոցուելուն ու բացուելուն համար ալ ուրիշ մասնաւոր կազմած մը կայ, որն որ հօն կը գրուի՝ ուսկից որ խօսքերը սիստի հաղորդուին: Առ կազմածին համար ոլատ: 482ին մէջ նկարուածը կը գործա-

ռատ: . 482.



ծուի, որն որ բնականին կէս մէծութիւնն ունի: Պատռանեղանի մը վրայ մետաղի տախտակ մը հաստատուած է, որուն երկու կողմից բարձրկեկ սիւնակներ կան, եւ ասոնց մէջէն հորիզոնական պողպատեայ առանցք մը կ'անցնի, որուն վրայ արօյրէ և լծակը վար կ'իջնաց վեր կ'երլէ: առ լծակը ց զսպանակով միշտ առջև և զին կը ճնշուի, այնպէս որ առ ջեւի սրածայր մասը արջրի մը վրայ կը յենու, որն որ մէկալ տախտակէն կղզիացած է եւ առակէն (ինչպէս կէտկէտաս նկարուած է) ի արջրէ սիւնակին չետ հաղորդութիւն ունի: Հիմա լծակը Ա կոմէն կո-


խելու ըլլամեր, ան առեն լծակը ու արցյրին չետ կը հաղորդուի, որն որ գ սիւնակին չետ հաղորդուած է, իսկ իր առջեւի կողմը վեր երեխով՝ ի սիւնակին չետ հաղորդութիւնը կը կտրի: Լծակին առանցքը վերցընող սիւնակներուն տակի արցյրէ տախտակը հաղորդիչ ու թերով մը կտպուած է, որն որ մինչեւ մէկալ աեզզին կամ կայարանին չետ հաղորդութիւն ունի. (աս թելը նկարուածին պէս չըլլար, հասպա օին վրայ ուրիշ սիւնակ մը կ'ըլլայ, որն որ արցյրէ տախտակին չետ հաղորդութիւն կ'ունինայ. եւ որուն վրայ մէկալ կայարան գացող թելը պտուատակով կը հաստատուի. աս սիւնակը՝ և լծակը չխափանելու համար նկարուած չէ): զ սիւնակէն թել մը կ'ելլէ կալվանեան մարտկոցին մէկ բեւեռին չետ, բնչովէս պղնձի բեւեռին չետ կը հաղորդուի իսկ կապուի, իսկ իւն ուրիշ թել մը կ'ելլէ, որն որ անմիջապէս երկու ձիող կը բաժնուի, որոնց մէկը մարտկոցին զինիի բեւեռին չետ կը հաղորդուի, իսկ մէկալը՝ նոյն աեզզին ելեկտրամագնիսներուն ողորածները կազմելով՝ վերջապէս խոնակ գետնի մը մէջ գտնուած պղնձէ հասարակ տախտակի մը չետ կը կտպուի, բնչովէս պատ. 483ին մէջ կը տեսնենք, որն որ պատ. 483.



պարզ եղանակաւ երկու չեռաւոր տեղերու կամ կայարաններու իրարու չետ չեռագրական կապակցութիւնը կը ներկայացընէ: լ ու յ երկու կողմն աղ զտնուած մարտկոցները կամ սիւնակները կը ներկայացընեն. ջ ու ջ հոսումը գոցող ու բացող գործիքներն են՝ որոնք կրնան Փ-ի-շ-ոն անուանուիլ, եւ որոնց մէծը պատ. 482ին մէջ տեսանք. ո ո ելեկտրամագնիսներն են, որոնց մէծը պատ. 481ին մէջ տեսանք. (գրող գործիքը պատ. 483ին մէջ չէ նկարուած, բայց ելեկտրամագնիսներուն ետեւը մտածելու ենք.) իսկ թ ու զ ետնի տակ պղնձէ

տախտակներն են . մէկալ թելերուն մէկնութիւնը արդէն տուած ենք :

Հիմա ըսենք թէ երկու կայարաններուն փակարաններն ալ բնական վիճակի մէջ կենան, ինչպէս որ մէր Պատկերին դատ . 484 .



մէջ ձախ կողմի փակարանը կեցած է, ան ատեն շիկրնար հասում ծնանիլ, որովհետեւ շղթան բաց է, կամ հօսման հաղորդութիւնը կտրուած է . և եթէ մէկ կողմը մէկ կայարանին մէջ փակարանը գոցուած ըլլալու ըլլայ կամ վար կոխուած ըլլալու ըլլայ՝ ինչպէս է մէր Պատկերին աջ կողմի փակարանը, ան ատեն շղթան գոց կ'ըլլայ ու հօսումը և մարտկոցին դրական բեւեռէն ու փակարանէն եւ ցիցերուն վրայի թելէն անցնելով՝ մէկալ կայարանին Ծ' փակարանին կը հազորդուի . ասկէ ալ հասումը ու ելեկտրամագնիսին ոլորտելերուն անցնելով՝ վերջապէս Բ' տախտակին կը համնի . և եաքէն գետնէն՝ իրքիւ հազորդող թելէ մը թին կ'անցնի, ու անկէ ալ լին ժխտական բեւեռին կը դառնայ՝ ինչպէս որ նետերուն ընթացքը կը ցուցընէ, եւ այսպէս հօսումը իր շրջանը կ'ընէ :

Եթէ կայարանին մէկէն, ինչպէս աջ կողմինէն մէկալ կայարանին լուր մը կամ ձեւպագիր մը կամ ձանուցում մը կ'ողղենք հազորդել նէ (օրինակի համար՝ Փարիզէն Մարսէլլ խօսիլ կ'ուզենք նէ), ամենէն յառաջ փակարանը ետեւէ ետեւ պէտք ենք ձնշել, որով ելեկտրամագնիսները ետեւէ ետեւ իրենց վրայի երկթէ զ գաւազանը կը ձգեն ու կը թաղաւ . ասկէ մէկալ կայարանին վերատեսուչը կամ հեռագրիչը մտադիր կ'ըլլայ եւ ասոր նշան՝ ինքն ալ իր փակարանը շուտ շուտ կը ձնշէ, բայց յառաջադոյն ու մեղեխին (Պատ . 481) ձեռօք գրող կազմածը կը լարէ կը պատրաստէ . ուստի այսպէս երկու կողմ


ալ պատրաստ ու մտադիր կենալէն ետեւ՝ խօսող կայարանին հեռագրիչը՝ նոյն վերը դրած այլուրբենով ըսելու բանը շարադրելէն ետեւ կետերուն համաձայն կը կոխէ կը թողու կը կոխէ կը թողու. իսկ դիմերուն համաձայն երկայն կը կոխէ կը կենայ. եւ այսպէս խօսքը լիննալէն ետեւ՝ շատ մը կետեր կը շարէ. ասոր վրայ մէկալը ըսելիք մը չունի նէ սիմացայ, կը ըսէ. եւ կամ անորոշ բառ մը եղած է նէ, նոյնին կրկնումը կամ մէկնութիւնը կը խնդրէ եւ այլն: Աս եղանակաւ եւրոպա՝ մոտք շանցած հեռաւորութեամբ ամեն տեսակ անջրպետութեան մէջէն անդադար կը խօսի կը խօսակցի, եւ այնպիսի արագութեամբ՝ որուն նմանը երկրին վրայ ուրիշ միջնորդ մը կամ զօրութիւն մը չիկրնար մատակարարել:

Վացեալ դարուն վերջերէն ի վեր ելեկտրական մեքենային ձեռք հեռագիր շինելու միացը կար: 1811ին Աւստրիակինկ հեռագիր մը շինեց, որուն մէջ նշան տառապը՝ կալվանեան սինակի մը ձեռք լուծարող ջուրն էր: 1820ին գեռ ելեկտրանգնիսականութիւնը շայտանուած Ամեր Էօրոգէտին փորձին վրայ հիմնելով՝ առաջարկեց որ մագնիսական ասեղին միջնորդութեամբը հաղորդակցութիւնը մը դրուի նշանագիրներուն շափ թելէր ու ասեղներ առնելով: 1837ին Վիեննակնի մէջ Ծննդյայտ Անտոնի մէջ Հուիթութեմբը հեռագիր մը շինեցին շատ թելերով, որոնց ամեն մէկը մէկ ասեղի մը վրայ կ'աղջէր: Եւ ելեկտրականութեան աղբիւր՝ ելեկտրամագնիսական եւ կամ ջրելեկտրական մեքենան էր: 1840ին Հուիթութեմբը ելեկտրամագնիսները հեռագիրի մէջ գործածելով՝ հեռագիրը իր կատարելութեան հասաւ:

Հեռագիրներուն մէջէն գիտաւորները երկը են. Գրող հեռագիր, որուն վրայ խօսեցանք. Ժամացուցական հեռագիր, որուն մէջ ժամացուցի տախտակին նման տախտակի մը վրայ թուանշաններու տեղ նշանագիրներ գրուելով՝ ցուցակ մը անոնց վրայէն կը քալէ եւ բառեր կը կազմէ. Նշանական հեռագիր, որուն մէջը երկու ցուցակ իրարուանեցած զանազան դիբրով նշաններ կու տան:


354. Վագնիսական ազգեցութիւն հոսման վրայ: — Ելեկտրական հոսման մագնիսին վրայ բրած ազգեցութենէն կրնայ մարդ հետեւցընել՝ որ կրնայ նաեւ մագնիսը նոյնպիսի ազգեցութիւն մը հոսման վրայ ունենալ, զանիկա զանազան եղանակաւ ու զցիւլ ու շարժել: Խնչպէս՝ մագնիսի գաւազան մը ելեկտրական բոցին վրայ անանկ մը կ'աղջէ որ մինչեւ կրնայ մորել այնպէս՝ ինչպէս որ հովը զբոցը կը մարէ. նոյնպէս երկրամագնիսականութիւնն ալ հոսման վրայ կ'աղջէ եւ որոշ գիրքի մը մէջ կը բերէ՝ եթէ հոսման հաղորդողը շարժական ըլլալու ըլլայ: Ասիկա ամբէրեան կալմածով կրնայ աեսնուիլ, բնչպէս՝ Պատ, 485ին մէջ՝ տախտակէ պատուանդանի մը վրայ երկու հատ արցըրէ գաւազաններ կանգնուած են, որոնց վրայ հորիզոնական բաղուկներ կան, ասոնց Ճոթը երկու հատ իրարու-

Պատ. 485.



487) թելի մը երկու ձոթերը կը խոժուի՝ որոնց վրայ վարդած սրածայր պողպատներ կան. Եւ թելերուն իրարու մօ-

Պատ. 486. Պատ. 487.




մեցած տեղերը կղզիացուցիչ նիւթով մը իրարմէ բաժնուած են: Թելին մէկ ծայրը սնդկին մինչեւ յատակը կը հասնի եւ ապակիի վրայ կը հանգչի, իսկ մէկալ ձոթը մինչեւ յատակը չի հասնիր. Եւ աս եղանակաւ կախուած թելը շատ դիւրաւ կրնայ շարժիլ: Հիմա գաւաղաններուն վարի կողմէն եւ հաղորդելով՝ թելին վրայէն հոսում մը անցընելու որ ըլլանկ՝ կը տեսնենք որ թելը մագնիսական միջորեականին վրայ ուղիղ անկեամբ կու գայ կը կենայ, այնպէս որ դրական հոսումը արեւմտեան կողմանէ վեր կ'ելլէ. Եւ եթէ թելը ձեռոք դարձընելու կամ խոսորցընելու ըլլանկ՝ դարձեալ կը դառնայ ու իր առջի հաւասարակշեռ վիճակին մէջ կու գայ կը մտնէ. իսկ եթէ տակէն հոսումը փոխելու ըլլանկ՝ թելը կէս շրջան մը կ'ընէ ու կը կենայ: Աս կազմածին՝ արհեստական մագնիսի գնացան մայլ մօտեցընելու ըլլանկ՝ մագնիսին ազդեցութիւնը անմիջապէս կը տեսնենք:

Անել մը կրկին քառակուսի ընելով ու քովի քով բերելով անանկ կրնանկ ընել՝ որ անկայական հաղորդող թել մը կաղմուի, որուն վրայի հոսումը այնպէս մը շարժի՝ որ երկրամագնիսականութիւնը՝ կէսին մէկը՝ մէկալին հակառակ ու զդութեամբ դարձընելու ձգնի. ասով երկրամագնիսականութիւնը իր ուղիղ զօրութիւնը կը կորսրնցընէ եւ թելը ամէն դիրքի մէջ հաւասարակշեռ կը կենայ, ինչպէս մագնիսներու վրայ տեսանկ:

տակ սնդկով լեցուն պղտիկ ամաններ կան ու յ եւ աս երկու գաւաղանները բոլորով վին կղզիացած ու վարի կողմանէ շղթայի մը երկու բեւեռներու հետ հաղորդուած են. այնպէս որ սնդկին մէկը դրական ու մէկալը ժիստական և կ'ունենայ: Աս սնդկիկներուն մէջ անկիւնաւոր (Պատ. 486) կամ կլոր (Պատ.

Խողովակաձեւ (Solénoïde) ոլորաթել մը (Պատ. 488)

Պատ. 488.



տեսակ առեղ մ'ալ կ'ունենակ:


Էս ոլորաթելերուն եթէ մագնիսի գաւազան մը մօտեցընելու ըլլանկ՝ ան երեւոյթները կը տեսնենկ՝ որոնք մագնիսի գաւազանի մը խոտորման առեղին մօտեցած ատեն կը տեսնուին:

355. Ելեկտրական հոսմանց իրարու վրայ ըրած ազդեցութիւնը. Ամբէրեան տեսութիւն: — Ո՞նչեւ հիմա տեսանկ որ մագնիսի մը ու ելեկտրական հոսման մէջ ինչ յարաբերութիւններ կան. հիմա ելեկտրական հոսմանց իրարու վրած ազդեցութիւնները քննենք. ասոր գիւտը Ամբէրին պարարկան ենք. եւ ինք մասնաւոր տեսութիւն մը հաստատած է՝ նցն խակ մագնիսականութիւնը ելեկտրական հոսմամբ մեկնելու համար:

Ո՞իշտ երբոր երկու իրարմէ զուգահեռական ելեկտրական հոսումներ ըլլալու ըլլան՝ իրարու վրայ կ'ազդեն՝ այնպիսի սասակութեամբ մը՝ որն որ հեռաւորութենէն, հոսմանց սասակութենէն ու իրենց երկայնութենէն կախում ունի: Եղած ազդեցութեան կամ շարժման ուղղութեանը միտ գնելու ըլլանկ՝ աս օրէնքը կը գտնենք. “Երկու զուգահեռական հոսումներ մի եւ նցն ուղղութեամբ հոսած ատեննին իրար կը ձգեն, իսկ հակառակ ուղղութեամբ հոսած ատեննին իրար կը վճնտեն,,: Ասոր փորձը գիւրաւ կընանք ընել՝ երբոր երկու ամբէրեան կազմածներուն քառակուսի շարժական թելերը (Պատ. 486) իրարու մօտեցընելու ըլլանք:

Եթէ երկու հոսում իրարու զուգահեռական չեն, ան ատեն աս օրէնքը կը տեսնենք. “Հոսումները միշտ իրար զուգահեռական գիրքի բերելու կը ձգնին, որպէս զի մի եւ նցն ուղղութեամբ շարժին,, եւ կամ “Հոսման ան մասանցը մէջ՝ որոնք գէպ ի իրար կտրած կէտը կը շարժին կամ ան կէտէն կը հեռանան, ձգողութիւն կը տեսնուի. իսկ ան հոսմանց մէջ՝ որոնց մէկը գէպ ի իրար կտրած կէտը կը շարժի եւ մէկալը նցն կէտէն կը հեռանայ, վանողութիւն կը տեսնուի,,: Զորօրինակ՝ ըսենք թէ ար ու զդ (Պատ. 489) երկու հոսումներն ըլլան, որոնց իրար կտրած տեղն ըլլայ ո. ան ատեն առ ու զդ մասանց


Պատ. 489.



մէջ, ուր որ հսումը դէպ ի ո կը շարժի, ձգողութիւն կը տեսնուի, նոյնպէս ոյ ու ոյին մէջ, իսկ առ ու ոյին մէջ, նոյն պէս զու ու որին մէջ վանողութիւն կը տեսնուի:

Ամբեր զազդիցին հսումնց յառաջ բերած երես ոյթները աղէկ քննելով ու զննելով՝ մազնիսականութեան նկատմամբ աշխատավոր է աղ մէկ կազմեց ։ ասիկա ան սկզբան վրայ հաստատուած է՝ որ մէկ մազնիսի մը ամեն մէկ հին բէները հսումնը մը լեցուած կը մտածուի, որն որ հինը ին մէջ մորթիսակ կը շրջի ու ինպ իրեն կը դառնայ կու զայ, եւ առ շարժումը պարզութեան համար իրեւ բոլորական կը մտածուի։ Աս ակառ թեան համեմատ ամեն մազնիսին առանցքին վրայ ու զգանկիւն միջականութիւն Պատ. 490ին ցուցցածին պէս կը մտածուի. եւ փոխանակ ամեն

Պատ. 490.




մէկ միջակառութը զատ զատ տարրական հսումները բաղկացած մտածելու, կիսանկր նոյն միջակառութը մէկ հսումն պատած մտածել, որն որ ան տարրական հսումնց արդիւնարարն եղած ըլլայ. պյառի առջ մազնիսի դաւազան մը կընայ իրարմ զաւահնական դոցուած հսումնց բավանդակաթիւնը մը մտածուի. այնպէս ինչպէս Պատ. 491ը կը ներկայացրնէ. Աս եղանակու կընայ ամեն մազնիսուերու վրայ ալ մտածուի.

Պատ. 491.



Պատ. 492.



Մտածենք մեզի որորացել մը (Պատ. 492) սրուն վրայ հսումնը նետերուն ցուցցած աղջութեամբ քայլէ. ետքէն մտածենք որ նոյնը մէջուկէն կարուած ըլլայ. ինչպէս մէջն, եւ երկու մտակերը իրարմ հեռանան. ան ատան յարոնի է որ ամին վրայ հիստիօպին բեւես կ'ունենանք, իսկ բին վրայ հարաւոյնն. ինչու որ եթէ ամին վրայի բեւեսին դասնալու ըլլանկ' վեր երազ հսումնը ձախ գին կ'ինայ, Աւելի որորացել մը եթէ իր առանցքին վրայ ու զգանկիւն կտրելու ըլլանկ' երկու հակառակ կամ չհամազգի բեւեսները կ'ունենանք. ասիկա բայ ամենայնի նոյն երեւ ոյթն է՝ որ մազնիսի դաւազան մը կտրելու երկու ընելու ատեն կը տեսնենք. Եւ դարձայ առ ու բ բեւեսները յայտնի է որ իրար կը ձգեն, ինչու որ հսումները իրարմ զաւահնական ու նոյն ու զգան թեամբ են. ասիկա դարձեալ մազնիսին կը համապատասխանէ.

Աս ակառ թեան համեմատ երկանին ամեն մէկ մտառնկրը հէրէն-է կը կտրական հսու-

մամբ մը պատած է՝ որն որ իր ճամբռուն վրայ ընդդիմութեան մը չի-
հանդիպիր :

Ամբերեան տեսութիւնը ելեկտրականութեամբ մագնիսական երե-
ւոյթը տեսականապէս աղջկ կիսայ մեկնել բայց մագնիսի մէջ իրազ ելք-
ուական հասում մ'ր բայլ մինչեւ հիմն դեռ չէ ցուցուած . նոյնպէս ան
միօրինակ հասման յագեցուցիչ պատճառ մը չկայ դարձեալ նոյն հա-
մանց մագնիսի պէս հազորդող մորմնոյ մը մէջ նենապէս կենալը չիմնեալու իր :

Հսու մագնիսականութեան ու ելեկտրականութեան փոփոխակի
ազդեցութեամբը յառաջ եկած քանի մը շրջանակութիւնները քննենք :

Ըստ կեցող մագնիսի մը հարթողնական
միջակառութիւնը բայց . ու ուղղաձիգ հասում մը ցու-
ցընէ, որն որ վարէն վեր դայ ու կարենայ մագնիսին
առանցքին չորս դին դառնալ . ան առեն մագնիսա-
կան հասման ար մասը ու հասումը կը վաճաէ, իսկ




բրդ կը ձգէ . ասով կ'ըլլայ որ ու հասումը կը ասի-
պուի մագնիսին չորս դին դառնալ : Յայսնի է որ
ելեկտրական հասումը վերէն վար եզած առեն շր-
ջանակելու ուղղութիւնը կը փոխարի . նոյնպէս
եթէ մագնիսին բեւեան ալ փոխելու ըլլանք՝ նոյն

փոփոխութիւնը յառաջ կու դայ :

Աս տեսակ շրջանակութիւնը զանազան եզանակաւ ու զանազան
գործիքներով կիսայ ըլլալ : Պատ. 494ին մէջ է ուղղաձիգ գաւազանին
վրայ հորիզոնական ու գաւազանը հասաստուի, որն որ կարենայ ուղուած
առեն վեր վար ելլել իջնալ . աս գաւազանին ճոմթը արցըրէ օգակ կամ

Պատ. 494 -



շրջանակ մ'ր լլայ՝ սրուն վրայ հո-
րիզոնական գիրըով սնդկով լե-
ցուն փայտէ կլոր խողովակ մ'ր-
լլայ, և արոյրէ օղակին մէտեղը
մնկով դոցուած ըլլայ . և աս
սունկին կենդրոնէն ուղղաձիգ ո
մագնիսի գաւազան մը անցնի . աս
գաւազանին վերի ճոմթը սնդկով
լեցուն թ պատի աման մը գանուի,
որուն մէջ սրածայր ճոմթի մը
վրայ՝ վար կախուած երկու կող-
մայ օ օ պղնձէ հազորդող մը
դրուած ըլլայ . և աս պղնձին
ճոմթ երբ վարի խողովակին սնդկին
մէջ խոմթուած ըլլայ . Հիմն թէ որ
վերի պատիկ թ ամանին սնդիկը
շղթայի մը մէկ բեւեան հետ
հազորդ ելաւ ըլլանք . իսկ վարի
խողովակին սնդիկը մէկալ ըե-
ւեան հետ, ան առեն հասումը
պղնձի թելին երկու սրունքներէն
անցնելով՝ նոյնը կը սկսի դառ-
նալ :

Աս մի եւ նոյն գործիքը
քիչ մը փոխելով այնպէս կընանք

ընել որ մագնիսը սկսի դառնալ, հոսումը հաստատուն ընելով ու մագնիսը շարժական :

Պարզված է ըստած գործիքն մէջ՝ անիւ մը ելեկտրական հոսմամբ կը սկսի դառնալ, որուն մէջ թէ հոսումը եւ թէ մագնիսը հաստատուն է :

Գ Լ Ո Ւ Թ Գ .


Ն Ե Ր Ա Ժ Ա Թ Ա Ա Ա

356. Ձելերուն ներածեալ հոսումը : — Ասկէ առջի զիսուն մէջ ելեկտրական հոսման զարմանալի աղջեցութիւնները տեսանք . բայց առ զիսուս մէջ աւելի զարմանալի երեւութի մը պիտի հանդիպինք : Ելեկտրական հոսում մը իր ծնանելու եւ կորսուելու՝ կամ թէ ըսենք՝ իր սկսելու եւ դադրելու վայրկենին մէջ, եւ դարձեալ իր մերձենալու ու հեռանալու ատեն՝ ուրիշ մէկ մօտաւոր հաղորդողի մը վրայ ելեկտրական հոսում յառաջ կը բերէ :

Աս երեւցիթը՝ զորն որ 1838ին Ֆէրէտէյ յայտնեց ու Նէր-ժե-Ռէ- (Induction) կոչեց, թէ տեսականապէս եւ թէ գործնականապէս շատ շահաւոր եւ ուշագրգիռ է : Աս ներածութեան ձեռօք ծագած հոսումը՝ Նէր-ժե-Ռէ- հասում կը կոչուի եւ կամ՝ կոնանք Վ-Հ-Հ-Հ-Հ- հասում ալ անուանել, ինչու որ ծնանելն ու կորսուիլը մէկ կը ըլլայ : Հիմա առ ներածութեան երեւցիթները մէկիկ մէկիկ քննենք :

Առնունք մօտաքսով փամթմուած երկու պղնձէ թել ու քովէ քով գնելով փայտեղեղի մը վրայ պղենք (Պատ . 495) .

Պատ . 495 .




Եւ ասոր մէջ թելին մէկը մէկին քովն քովը պյապէս մը կը կենայ՝ որ իրարու հետ հաղորդութիւն չեն ունենար : Հիմա թէ որ թելին մէկուն երկու ճողը առ բ կարգանեան շղթային երկու բեւեռներուն հաղորդելու ըլլանք՝ նցյն թելին մէջ հօսումը կը սկսի շրջան ընել, եւ մէկալ թելին շիհալորդիր . բայց բաժանմամբ անօր վրայ ալ հոսում կը ծնանի՝ երբոր երկրորդ թելին ճողերը իրարու հետ կը հաղորդուին : Աս երկրորդական հոսման որպիսութիւնը քննելու համար՝ ան երկրորդ թելին օ ու յ ճողերը բազմապատ կիշի մը հետ հաղորդենք . ան ատեն կը տեսնենք որ՝ ասջի թելով շղթան գոցուելուն պէս՝ բազմապատիշին ասելը կը խոտորի, որն որ երկրորդ թելին մէ-

զի ծնած հոսման նշան է . եւ եթէ դրական հոսումը առջի թելին մէջ աէն գէպ ի յ երթալու ըլլայ՝ նցյն ատենը բաղմապատկիշը երկրորդ թելին մէջ այնպիսի հոսում մը կը ցուցընէ՝ որն որ առջինին հակառակ ուղղութեան ունի, ինչպէս լէն օնն կ'երթայ : Բայց աս երկրորդ թելին հոսումը տեւական չէ, ինչու որ ատեղը գարձեալ իր առջի գիրքին կու գայ, եւ եթէ առջի թելին հոսումը կարելու ըլլայ՝ նորէն անդամ մ'ալ կը խոտորի՝ առջինին հակառակ ուղղութեամբ : Աւրեմն՝ “Ելեկտրական հոսում մը իրեն մօտաւոր գոց թելի մը վրայ ան ատեն և կը ծնուցանէ՝ երբոր իր վրայ նոր կը ծնանի, եւ կամ երբոր իր վրայ կը գագրի . եւ ան երկրորդական հոսումը եւ կամ ներածեալ հոսումը՝ շլթային գոցուելու ատեն՝ գլխաւոր հոսման հակառակ ուղղութիւնն ունի, իսկ բացուելու կամ կարելու ատեն՝ նցյն ուղղութիւնը կ'ունենայ :

“Գլխաւոր հոսման ու ներածեալ հոսման թելերը կը նան նաեւ զատ զատ ոլորուիլ ու մէկը մէկալին մէջը խոժուիլ եւ հասարակօրէն գլխաւոր ոլորաթելը կարծ ու հաստ թելէ կը կազմուի ու ներածեալ հոսման ոլորաթելին մէջ կը խոժուի : “Աս խոթելու ու հանելու ատեննիս ըստ ամենայնի ան երեւյթը կը տեսնուի, որն որ գոցուելու եւ բացուելու ատեն տեսանք” :


Աս ներածեալ հոսումները հասարակ հոսմանց պէս ամէն տեսակ ազգեցութիւններն ալ ունին : Եթէ ոլ ճոթերը (Պատ. 495) իրաբու խիստ մօտեցընելու ըլլանք՝ մէջտեղը կայծ մը կը տեսնենք՝ երբոր ներածող թելին ու յ ճոթերը գոցուին : Նշնպէս թաց ձեռքերով ոլ ճոթերը բռնելու ըլլանք՝ շլթային գոցուելու ու բացուելու ատեն ցնցում մը կը զգանք, որն որ այնչափ զօրաւոր կ'ըլլայ՝ որչափ որ թելը երկայն է : Եւ աս փաթթուած թելով առանձին կալվանեան շլթայէն աւելի սաստիկ ազգեցութիւններ յառաջ կը բերուի, եւ բաղմաթիւ մարակոցներու շլրցածը ներածող թել մը մէկ տարրով յառաջ կը բերէ : Ներածող ոլորաթել մը հոսման ելեկտրական քանակութիւնը՝ ելեկտրական սաստկութեան կը փոխէ : Ասոր համար ալ ոլորաթելերու ներածեալ հոսումներուն ջցաց վրայ ըրած բնախօսական ազգեցութիւնը շատ նշանաւոր է . որովհետեւ ներածական ոլորաթել մը շուտ շուտ գոցուող բացուող շլթայի մը հետ կապուելու ըլլայ, որն որ կ'ըլլայ եթէ թելերուն մէջտեղը ընդհատիչ գործիք մը խոժելու ըլլանք, շատ մէծ բնախօսական երեւյթներ յառաջ կը բերէ եւ բժշկական վախճանի կը գործածուի : Աս վախճանաւ շինուած զանազան գործիքներուն մէջէն հետեւեալը յառաջ կը բերենք . (թէպէտ մէր Պատկերին ցուցըցածը այնչափ պարզ չէ, նորերս ա-

ւելի պարզերը ու յար հարմաքը շինած են . բայց աս պատկերով
ալ գործիքին էական բաները կ'իմացուին) : Պատ . 496ին մէջ՝
Պատ . 496 .



Պատ . 495ին մէ ջինին պէս՝ երկու ոլորաթելերու փայտեղեգ մը կը
տեսնենք . ասոր գլխաւոր ոլորաթելին մէջ հօսումը աս եղա-
նակաւ կը քալէ . կարվաննեան շղթայի մը + բեւեռը ոչ թելով
լ ամանին սնդկին հաղորդուած է , անկէ օին անցնելով հօսումը
ա ամանին սնդկին կը հաղորդուի , որուն մ.ջ ներածող թելին
ճոմթը խոթուած է . աս թելը ոէն մանելով փայտեղեգին վրայ
ոլորելէն պլրւելէն ետեւ յէն կ'ելլէ ու իր ց ճոմթը շղթային մէ-
կալ — բեւեռին հետ կը հաղորդուի : Խակ ներածեալ թելը
(սեւ նկարուած) հէն կը մանէ ու առջի ներածող թելին քովլէն
ոլորելով նէն գուրս կ'ելլէ . ասոր երկու ճոմթերը յ եւ զ ան ճո-
մերն են՝ որոնցմով փորձերը կ'ըլլան . բայց մենք հիմա յին ու
աին իրարու հետ կապուիը աւելի եւս բացայայտ մէկնենք
Պատ . 497ով , որն որ առջի պատկերին տակի մասը ու հօսման
գոցուելուն բացուելուն կերպը կը ներկայացընէ : Ոիւներէն մէ-
կուն վրայ մետաղէ ո շղթանակ մ'անցուած է , որուն վրայ յ
սնդկով ամանը անագած է եւ ո՞ պղնձէ թելը հաստատուած
է . փայտեղեգին մէջ կակուղ երկամթէ զ զլան մը կայ՝ որն որ
հօսման զօրութեամբը կը մազնիսանայ ու օին վրայ եղա՛ եր-
կամթէ թիթեղը կը ձգէ ու օս թելը վեր վերցընելով՝ տակի

իր թելէն կը զատուի ու ասանկով հաղորդութիւնը կը կտրուի, եւ երկաթէ ղլանը իր մագնիսականութիւնը կը կորսընցընէ. առաջ. 497.




սով տակի երկաթէ թիթեղն ալ նյնալով և թելն ալ վար կ'իջնայ ու իին չետ նորէն կը հաղորդուի ու շղթան կը գոցուի. դարձեալ օ վեր կ'ելլէ, դարձեալ կ'իջնայ, եւ ասանկով հոսման շարունակ բացուելովն ու գոցուելովը՝ երկրորդական կամ ներածեալ ոլորաթելին վրաց շարունակ ընդհատեալ հոսում մը կը ծնանի. եւ որպէս զի աս հոսման բնախօսական աղդեցութիւնը աղէկ ներգործէ՝ (պատ. 496) նոյն թելին ու զ ճոժերը՝ յու լլաններուն չետ թելով կը հաղորդուին, ու ձեռուըները քիչ մը թրջելով նոյներէն մէկը մէկ ձեռքը՝ իսկ մէկալը մէկալ ձեռքը կ'առնուի, որով աղդեցութիւնն անմիջապէս կ'իմացուի:


Աս գլաններուն տեղ երկու մետաղէ տախտակներ գներով ու իրարմէ քիչ մը հեռու ջրոյ մէջ խոժելով՝ ձեռքերնիս ջրոյ մէջ երկու տախտակներուն մէտաղը բանելու որ ըլլանք, մէծ ցնցում կամ գրգռութիւն կը զգանք. առ սկիզբով եւեկորական բաղնիք մը կրնայ կացմուիլ, որն որ կրնայ բժշկական սգուտա ալ ունենալ:

337. Ոլորաթելերուն ներածեալ հոսումը: — Երբոր պարզ շղթայ մը կարճ թելով մը գոցելու ըլլանք՝ շղթան բանալու ատեննիս միայն տկար կայծ մը կ'ունենանք, իսկ եթէ անոր տեղ երկայն ու ոլորածեւ թել մ'անցընելու ըլլանք՝ բանալու ատեննիս խիստ զրաւոր կայծ մը կը տեսնենք եւ եթէ բեւուները ձեռուընիս առնելու ըլլանք՝ բացուելու ատեն ցնցում կամ հարուած կը զգանք, ինչպէս թէ որ (պատ. 498) ոլորաթելի մը ճոժերը այնպիսիս սնգկի մը մէջ կը խոժենք՝ որն որ շղթայի մը բեւեռները կը կազմէ՝ բեւեռները սնդկէն դուրս հանելու ատեն նոյն երեւցիները կը տեսնենք: Աս տեսակ մի միայն ոլորաթելի մը հարուածները որպէս զի շուտ շուտ իրարու յաղորդեն՝ աս եղանակաւ կրնանք գործիքը կազմէլ, մտածենք

Պատ. 498.



Պատ. 499.



Հակառակ ուղղութիւն ունի. Եւ աս Հակառակութեամբ շղթան գոցուելու առեն ազդեցութիւն մը չունենար, բայց բացուածին պէս երկրորդական հասումը զիսաւորին չետնցն ուղղութիւնն անենալով՝ ազդեցութիւն ալ կ'ունենայ. Եւ աս ականակ ներածեալ հասումը՝ Գլերէակ՝՝ Առանցունակ (Extracouplant) կը կոչէ:

Մժամահանդին՝ ինչպէս նաև ներածեալ հասանքին ցընցելու կամ՝ զարնելու զօրութիւնը այնչափ կ'աւելնայ՝ որչափ որ փայտեղեղին մէջ երկաթէ հաստիեկ թել խովելու ըլլանք:

Հարման սասակութիւնը՝ համար համան սասակութիւնն կախում չունի, ինչպէս որ զիւրաւ կը ցուցուի՝ Երբոր ընդհատիչ զործիքին անդ բաղմանակից վեց անցըննեկ:

Բնագ հանդապէս ներածեալ համան սասակութիւնը՝ նուազ է, այնպէս որ բազմազատիքին մը հարկաւ որութիւն ունի մագնիսական առելք խոսորընելու համար. Ասոր հակառակ իր բնախօսական զօրութիւնը համեմատութեամբ աւելի է, ինչու որ ասիկա այնչափ ելեկտրականութեան մը պարզուելու շաւառութենէն: Աւսափ ներածեալ համան ալ առելպութիւնը շատ կարծ բարով՝ մարմաց քոյ ալ շատ շատ կը պարզուի ու մեծ ազդեցութիւն բառաջ կը բերէ:

335. Մագնիսին ներածեալ հասումը: — Կրնայ մէկը յառաջուան բառաւծներէնու երեկորականութեան եւ մագնիսականութեան մէջի յարաբերութիւնն չետեւցընել թէ ինչպէս


պատ. 499ին ցուցցածին պէս որորաթել մը ծ որուն մէկ ճոմթը կարվանեան տարրին չետ հազորդուի, ու անկէ անցնի հասումը և ընդհատիչ զործիքին կամ անիւին, որն որ որորաթելին մէկալ ճոմթին չետ հազորդուած ըլլայ, Պատկերին մէջ բոնելու տեղերը արդէն կը տեսնուին:

Վա մէկ ոլորաթելին


քոյ անսնուած երեւցիթը չետեւեալ եղանակաւ կը մէկնուի: Ասոր մէջ զիւրենիք որ երկրորդական թել չկայ, բայց ամէն մէկ ոլորաթը իր քովինին վայ կը ներածէ. ուստի ասանեկայ մի եւ նցն ոլորաթելը իր մէջը ուրիշ հասում մասն յառաջ կը բերէ, որն որ իր ուղղութեանը

որ ելեկտրական հոսումը ուրիշ մեկ հոսում մը կը ներածէ, առանձի ալ կրնաց մագնիս մը ելեկտրական հոսում մը ներածել, եւ իրաք ալ այնպէս է: Քաղմագատիչի մը հետ հաղորդուած ոլորաթելի մը մէջ եթէ ա մագնիսի գաւազանը խոժելու ըստ:

Պատ. 500.



Պատ. 501.



լանդ (Պատ. 500), ասեղը կը խոտորի ու եաբէն իր առջի տեղը կը դառնայ, եւ գաւազանը հանածնուս պէս՝ ասեղը դարձեալ կը խոտորի, բայց առջնին հակառակ ուղղութեամբ: Ըստ եղանակաւ մագնիսի մը մերձենալու հեռանալը հոսում մը յառաջ կը բերէ, դարձեալ կրնաց նցյն հոսումը երկաթէ մը յառաջ գալ՝ երբոր նոյն երկաթին վրայ մագնիսականութիւն կը ծնանի ու կը դադրի. ոյ (Պատ. 501) պայտաձեւ մագնիս մը ըլլայ, խոկ ու պայտաձեւ կակուղ երկաթ մը, որուն սրանքներուն վրայ ոլորաթել մը ըլլայ, բայց ասոր ոլորաթ մը անանձ ըլլալու է որ՝ երբոր վրան հոսում մը քալելու ըլլայ՝ երկաթին սրանքները հակառակ բեւ եռականութիւն ունենան: Հիմա աս թելին ճոշեալ իրարու հաղորդելով՝ տակի մագնիսը մէջ մօտեցընելու ու մէջ մը հեռացընելու որ ըլլանդ՝ դիմացի ուստ կակուղ երկաթին վրայ մագնիսականութիւնը մէջ մը կը ծնանի մէջ մը կը կորսուի, եւ այսպէս թելին վրայ ներածեալ հոսում կը ծնանի:

Արեանդ նաև երկրամագնիսականութեամբ ներածեալ հոսում յառաջ բերել, երբոր կակուղ երկաթէ դառագան մը վրան թել փաթթելիքն ետեւ՝ հակման ասեղին ուղղութեամբը բանելով՝ շուտ շուտ դարձենալով, այնպէս որ վերի ճոշը մէջ մը վար ու դարձեալ վեր դայ. ասանկով ոլորաթելին վրայ հոսում կը ներածուի:


Պատ. 480ին մէջի գործիքին ելեկտրամագնիսոր շրջանակելով՝ իր բեւ եռ ներած առակի մագնիսին բեւ եռ ներած մասնալու եւ հեռանալու առանձ վրայի ոլորաթելին վրայ ներած եալ հոսում կը ծնանի, որն որ շրջանակութիւնը պատճառապէս ելեկտրական համան հակառակ ուղղութիւնն ունենալով՝ անոր զօրութիւնը կը տկարացընէ:

339. Ելեկտրամագնիսական մէքենայ: — Պատ. 501ին մէջի ոլորաթելին ճոշեալ իրարու հաղորդելիքն ետեւ՝ եթէ պայտաձեւ կակուղ երկաթը ուղղաձիգ առանցքի մը վրայ անցընելով՝ շուտ շուտ դարձենալու կամ շրջանակելու ըլլանդ, այնպէս


որ սին վրայ եղաց և բեւեաբ կէս շրջանէ մ'ետեւ՝ լին վրայ գտնուի, ան առեն ո բեւեաբ սէն ու մէկալ ո բեւեաբ լէն հեռանալուն պատճառաւ՝ որը աթեթի վրայ հասում մը կը ներածուի: Բայց առ հասումը փափոխական առատկութեամբ առաջանաւի մ'ունի, եւ բեւեառները առ զի կէս շրջանը ընելու առեն հասման ուղղութիւնը նոյն կը մնայ, բայց երկրօրդ կէս շրջանը սկսելուն պէս՝ հասման ուղղութիւնն ալ կը միխուի. ամբողջ շրջան մը լլառէն եաւ գարձեալ կը միխուի, ուստի պյառէս կակուց երկաթին շրջանակելու առեն՝ ոլորաթեթին մէջ միօրինակ հասման ուղղութիւնը կը միխուի, բայց առ միխուից եղանակու մը կինայ մէկ ուղղութեան բերուիլ:

Մագնիսի մը ձեռօք ներածուած հասման փորձերը հանդիսան եղանակու բնելու համար՝ մասնաւոր մէքենաներ շինած են, որոնք լրէ էլեկտրամագնիսական միջնորդ (Machine électro-magnétique) կամ էլեկտրէնոյ կը կոչուին. առ առաջ շրջամէքենոյ մը ամենէն յառաջ 1832ին բիլիսի շինեց, որուն մէջ շրջանակող մագնիսն էր. ետքէն ուրիշ բնադէաներ աւելի ազնուացուցին. առող մէջէն ամենէն ազէկներէն է պատ. 502ին մէջ

Պատ. 502.



Նպարուածը: Առոր մէջ թու ի ողորամթելքրը՝ երկու կակու և երկիթէ դշտններու վրայ փամթմուած են, որովք շխառակ հօրիզոնական երկամթի մը ճնշեւրուն վրայ հաստատուած են. առ հօրիզոնական երկամթն այ ուղաձիգ երկիթէ առանցքի մը վրայ եւ կենաց, բնապէս դատ. 502թն մէջ առելի յացուի կը տեսնուի: դատ. 503. Մագնիսի ի մարտկոցը պատուանգանի մը վրայ


 Հօրիզոնական գրուած է ու անշարժ կը կենաց, իսկ շարժող մասն է թու ի իրենց առանցքով. առոր գառնալը և մեղեխին ձեռաք է ըլլայ որն որ առաւաճով անիս մը կը գարձնէ, բնապէս դատ. 502թն մէջ մագնիսներուն տակը կը տեսնելը, առ դառնալը առենը կակուղ երկամթներէն մէջ մը մէկը մէջ մը մէկալը մագնիսի մարտկոցն ըեւեռներուն տակէն է անցնեն կը գառնան:

Հայանի է որ երկու կակուղ երկամթներուն վրայ փամթուած ողորամթելը՝ մէկ ամբողջ երկայն թել մըն է, որուն մէկ ճոշը ց երկիթէ օղակին վրայ հաստատուած է, առ երկիթէ օղակը կարծր փայտի մը կամ փօրսկրի միջնորդութեամբ՝ երկիթէ առանցքին հաղորդութենչն կորուած է. իսկ ողորամթելին մէկալ ճոշը կակուղ երկիթէ գլաններուն տակի հօրիզոնական երկիթէ տախտակին հետ հաղորդուած է, որ է ըսել առանցքին հետ հաղորդուած է: Աս առանցքին վրայ՝ ն երկիթէ օղակ մ'ալ կայ, որն որ անմիջապէս առանցքը կը շօշափէ. ուրեմն առ ց ու ն օղակները իրեւու ողորամթելին ծայրերը կրնանք սեպել, ուստի եւ ասոնք իրապու հետ հաղորդուածնուն պէս ներածեալ թելը կամ հոսումը կը գոցուի: Աս բոլոր շրջանակող մասը ներսէն (Inducteur) կը կոչուի:

Դանք ն օղակին. ասիկա երեք մաս ունի, որոնց մէջնը միայն ամբողջ անընդհատ շրջանակ մը կը կազմէ. վերի մասը՝ դիմաց դիմաց երկու խորութիւններ ունի, իսկ վարինին կեսը պակաս է, բնապէս պատկերին մէջն ալ կը տեսնուի: Բաց ասկից ներածիչն երկու կողմը արոյրէ սիւնակներ կան՝ շատ ծակերով, որոնց մէջ մտաղէ զսպանակներ կը խոժուին ու պատուատկով կը հաստատուին. եւ առ զսպանակներով է որ շղթային գոցու իլը զանազան եղանակաւ կրնայ կառարուիլ: Մեր գլատկերին մէջ զսպանակները այնպիսի եղանակաւ խոժուած են՝ որ զօրաւոր բնախօսական ազդեցութիւններ յառաջ բերելու կը ծառային: Ախնակին վերի ծակին մէջ զսպանակ մը հաստատուած է, որն որ ներածիչն դառնալը առենը միշտ ց օղակին կը քսուի. իսկ երկրորդ ծակին մէջնը հին վերի օղակին կը քսուի, ուստի ասանկով շղթան կը գոցուի եւ քանի

որ զարգանակը օղակին խոր տեղերուն կը հանդիսի նէ՝ հոսումն ալ կ'ընդհատի : Բայց ցու և (դատ. 504) իրարու չեա ուրիշ

դատ. 504.




եղանակաւ ալ կը հաղորդուին . ձախ կողման արոյրէ սիւնակին վրայ արոյրէ զապանակ մ'անցուած է , որն որ միօրինակ հին միջին մասին կը քսուի , ասովլ նոյն սիւնակին ալ հին չետ կը հաղորդուի , ինչպէս որ ց աջ կողմի սիւնակին չետ հաղորդուած է : Ձախ կողմի սիւնակին՝ թելով Ա հաղորդող անցուած է ; իսկ աջ կողմինին՝ Բ հաղորդողը , ուստի քանի անգամ որ աջ կողման վերի զապանակը կ'ընդհատի հոսումը ձախ կողման զապանակէն ու Աին եւ Բին մէջ եղած կամ նցյները բանով մարմինէն անցնելով՝ աջ կողման սիւնակին կ'անցնի , եւ Աին ու Բին մէջ մասած մարմինը նոյն հոսումէն հարուած կ'ընդունի եւ եթէ ներածիչը շուտ գառնալու ըլլայ՝ հարուածները ետեւէ ետեւ իրարու յաջորդելով՝ անտանելի ցնցում մը կը պատճառի :

Օ օրաւոր բնախոսական ազդեցութիւն յառաջ բերելու համար՝ այնպիսի ներածիչ կը գործածուի՝ որուն ողբաթելը

երկայն ու բարակ է, եւ նցյըլ անմիջապէս կակուղ երկթէ դլանին վրայ չիփաթթուիր, հապա փայտեղեզի մը վրայ: Իսկ ան տեսակ փորձերու համար՝ որոնց մէջ աւելի մէծ քանակութեամբ հոսանք մը կը պահանջուի՝ քան թէ մէծ սաստիութիւն, այնպիսի ներածիչ մը կը գործածուի՝ որուն ոլորածները քիչ է՝ բայց թելը հաստ է եւ նցյըլ անմիջապէս երկթէ դլանին վրայ կը փաթթեն: Առջի տեսակ ներածիչը Սարդինիան ներածին, իսկ ետքինը Քանակութեան ներածին կը կոչուի: (Արդէն կ'ենթագրուի թէ մեքենան այնպէս շնորած պիտի ըլլայ՝ որ աս երկու տեսակ ներածիչները դիւրաւ կարենան հանուիլ ու իրարու տեղ զբուիլ):

Կարճ ու բարակ մետաղէ թելեր կաս կարմիր տաքցընելու համար, քանակութեան ներածիչը կը գործածուի, եւ միանգամայն աջ կողմի սիւնակին վարի զսպանակը մէկդի կ'ելլէ, եւ ետքէն սիւնակներուն վարի երկու ծակերուն մէջ դաստ. 505ին ձեւով հաստը պղնձէ թելեր կը խովանի, որոնց դաստ. 505. իրարու դպած տեղը մէտաքս պլեշով կղզիացած է, եւ տաքնալու կարմիրնալու թելը ու ու իին մէջ կը լարուի: Այսպէսով հոսումը նցյն բարակ թելէն անցնելով՝ կաս կարմիր կը գարձընէ:




Նթէ զօրաւոր կայծեր յառաջ բերել ու զուի՝ գարձեալ քանակութեան ներածիչը կը գործածուի, ու միայն աջ սիւնակին վայ երկու զսպանակ կ'անցուի եւ ձախ կողմինը դուրս թռող կը տրուի: Մեքենան շուտ շուտ դառնալու ատեն՝ զսպանակը քանի անգամ՝ որ իին խոր տեղուանքը գալով հոսումը կը կտրի նէ՝ այնչափ ալ կայծ կը ծնանի:

Վիմիական վերլուծութեանց համար՝ սաստիութեան ներածիչը կը գործածուի. եւ միանգամայն աջ կողման սիւնակին վարի զսպանակը մէկդի կ'ելլէ. բայց որպէս զի հոսումը ջրալցի կազմածին մէջէն անցնելու ատեն՝ միշտ մի եւ նցյն ուղղութիւնն ունենայ եւ երկու կաղերը կարենան իրարմէ զատժողվուիլ՝ ձախ կողմի զսպանակը իին մէջտեղի մասէն վերցընելու եւ վարի մասին դպցընելու է՝ ատով զսպանակը կէս շրջանի մատեն պարապի կ'երթայ, եւ հակառակ հոսումն ալ շիշաղորդուիր ու միշտ մի եւ նցյն ուղղութիւն ունեցող հոսումը կը հաղորդուի:

Վագնիսական աղդեցութեանց համար՝ քանակութեան ներածիչը գործածելու է, եւ նայելու է՝ որ հոսումը միշտ մի եւ նցյն ուղղութեամբ քալէ:

Նորերս Ծգէօրէք անուամբ մէկը ելեկտրամագնիսական մեքենային վրայ կատարելութիւն մ'ալ աւելցուց իր Փ-տէրէւէ, որն որ առանց հոսման մէկը կորողնցընելու երկուքն ալ մի եւ նոյն ուղղութեան մէջ կը բերէ : Ասիկա իմանալու համար Պատ. 506ին մէջ աս տեսակ փոփիիչ մը նկարուած է, որուն քովայ ալ աս փոփիիչին վերաբերած երկու զսպանակները կան, որոնք միշտ մեքենային մէկ կողմը կը հաստատուին : Տեւ Ի զսպանակները որոնք պատուակով մը սինակին վրայ կը հաստատուին . երկուքական ճիւղ ունին դ ու դ, դ ու է, իսկ մէկալ ճոմթերնին թել կը հաստատուի, որուն ճոմթը հաղորդիչներ անցուած կ'ըլլան, եւ կամ փորձերու համեմատ թելեր կ'անցուին : Խնչպէս Պատուկերին մէջ կը տեսնենք,



փոփիիչին վրայ չորս հատ գիմացէ գիմաց պազպատէ կէսօզակներ կամ ակուաներ կան՝ որոնց 1 ու 4ը մի եւ նոյն արզորի վրայ հաստատուած են, իսկ 2 ու 3ը ուրիշ արզորի վրայ հաստատուած են, որն որ առջենէն կարծր փայտով մը բաժնուած է : Հիմա երրորդ դ' 2ին ու է' 4ին դպչելու ըլլայ եւ դ զոմթերը բացը մնալու ըլլան, յայտնի է թէ 2ը ըէն դրական՝ ու 4ը իէն ժխտական Եւ ընդունելու ատեն՝ հոսումը ըէն 2ին, անկէ դին ու Տին, անկէ ալ անոր ճոմթի թելին, թելէն 3ին թելին կամ ասոնց մէջ եղած մարմարյն, ետքէն էին ու 4ին, ու վերջապէս ի ժխտական բեւեռին կը հասնի ու հոսումը կը կատարուի : Քայլ ներածիչը գէպ ի աջ գարձածին պէս, ան ատեն 2 կէսօզակը դ ճոմթը իսկ 4ը է ճոմթը կը թողու եւ դ ու է ճոմթերը բացը կը մնան, իսկ դը 1ը եւ դն 3ը կը սկսի չօշափել . եւ միանգամայն աս փոփիիչը պյնապէս մը դրուած է՝ որ աս կէսօզակներուն փոփիիչութեանը հետ՝ վրայի պարագելելուուն մէջ եղած հոսման ուղղութեան փոխաւիլը նոյն կու գայ . ուստի եւ նոյն ատենը ի դրական իսկ ը ժխտական կ'ըլլայ . ուրեմն հիմա դրական Եւ իէն 1ին, անկէ դին, Տին, 3ին, դին ու վերջապէս 3ին ու անկէ ալ ըին կ'անցնի : Ուրեմն ինչպէս տեսնենք՝ միշտ Տը դրական հոսումը կ'ընդունի, եւ իրմէ 3ին կ'անցնի եւ իրենց մէջ ինչ եւ իցէ մարմարյն վրայէն ալ նոյն ուղղութեամբ հոսում մը կը քալեցընէ :

Բնախոսական ազգեցութիւն յառաջ բերելու համար՝ հոսումը ընդհատութիւն մը կը բելու է . ասիկա Ծգէօրէքեան փոփիիչին մէջ անով կը կատարուի՝ որ կէսօզակները քիչ մ'աւելի երկայն կ'ըլլան, որով երկու ճոմթերը ինչպէս 1 ու 2ը ամէն մէկ դառնալու ատեն քիչ մ'ատեն Տ զսպանակին դ ու դ ճոմթերով իբրարու հետ կը հաղորդուին, որով եւ հոսումը յառաջ չ'երթար՝ քիչ մ'ատեն հոն գոցուած կը մնայ, ուստի եւ հոսակիբը քիչ մ'ատեն հոսում չ'ընդունիր :


Նորերս Ֆէրէտէկ ուրիշ մէկ երեւելի գիւտ մ'ալ յայտնեց . սյամիկն ցուցուց որ կալվանեան հոսումը մը կամ ելեկտրամագնիս մը մագնիսական չեղող մարմարյն վրայ ալ ազգեցութիւն մ'ունի, ուստի թափանցիկ մարմին մը ելեկտրական հոսման ազգեցութեան տակ իր լուսարանական յատկութիւնը կը փոխէ, ինչպէս բեւեռականացեալ ճառագայթի մը նկատմամբ ունեցած յատկութիւնը . նոյնապէս զօրաւոր

էլեկտրամագնիոսի ձեռքը մագնիսական չեղող մարմարց վրայ վահագութիւն ու ձգողութիւն կը տեսնաւի. Եւ Գրէտէտէյ Տէ-Շառէֆէն-է-էն (Diamagnétique) կը կոչէ ան մարմինները՝ որոնք աս տեսակ ազդեցութեան մը տակ՝ երկու բեւեռները իրարու հետ կապող գծին ու զդութեան վրայ ուղիղ անկեամբ մը կու գան կը կենան:

Գ Լ Ո Ւ Խ Պ.

Ա Բ Ր Ի Թ Ե Լ Ե Կ Ճ Ր Ա Կ Ա Ն Հ Ա Ս Ո Ւ Մ Ն Ե Ր . Ճ Ե Ր Մ Ե Լ Ե Կ Մ Պ Ր Ա Հ Ա Թ Ա Հ Ա Ն
Ո հ Կ Ե Ն Գ Ե Ն Ը Վ Ո Ն Ե Լ Ե Կ Ճ Ր Ա Կ Ա Ն Հ Ա Ս Ո Ւ Մ Ն Ե Ր Ա Հ Ա Թ Ա Հ Ա Ն

360. Օ անազան կը եկտրական հոսումներ. Ճերմելեկտրականութիւն: — Արտվշետեւ ելեկտրական հոսումը ուրիշ բան չէ, բայց եթէ հակառակ ելեկտրական հեղանիքներուն նորէն նորէն միանալն ու բաժնուիլը, անոր համար ամէն ելեկտրականութիւն յառաջ բերողները նաեւ հոսում ալ յառաջ կրնան բերել, միայն թէ իրենց միանալուն արգելք մը չդրուի կամ իրենց միանալը կարելի ըլլայ. անոր համար կրնայ ձնշմամբ, ձեղքմամբ, ջերմութեամբ, շփմամբ, շշափմամբ եւ այլն, ինչպէս ելեկտրականութիւն՝ ասանկ ալ ելեկտրական հոսում ձնանիլ: Ձնշմամբ ծագած եւ իմանալու համար առնունք Պատ. 507ին ձեռով՝ սրածայր պատռանդան մը, որուն վրայ պատկանուց Պատ. 507.



վրայ հեծած մետաղ մ' ըլլայ եւ աս մետաղին մէկ ճոթը կիրսպաթ մը հաստատուած ըլլայ: Հիմա ասիկա մատուըներնուս մէջ ձնշածնուս պէս՝ ելեկտրական վիճակ կ' ունենայ, որուն գոյութիւնը փորձելով կրնանք իմանալ: Ձեղքմամբ ծագած եւ միբային վրայ կրնանք տեսնել: Ճերմութեամբ ծագած եւ կը տեսնենք՝ երբոր գուրմալինը կը տաքցընենք. ասով մէկ կողմը դրական ու մէկալ կողմը ժիտական ե կը ծնանի, իսկ ջերմութեամբ յառաջ եկած ելեկտրական հոսումը ամեննէն յառաջ Սէէպէք պէրբինցին յայտնեց ու նոյնը Թէրմէլէկտրո-է-էն (Thermo-électrique) հոսում անուանեց:


Երբոր երկու մետաղէ գաւազաններ այնպէս իրարու հետ անագենք՝ որ գոյ շղթայ մը կազմեն, քանի որ անագած տեղերը զատ զատ բարեխառնութիւն կ' ունենան՝ միշտ ջերմելեկտրական հոսում մը կը ծնանի, որն որ այնչափ կը տեւէ որշափ որ բարեխառնութեան տարբերութիւնը կը տեւէ: Ասիկա Պատ. 508ին մէջի կազմածով կրնանք ցուցընել. Ճջ պիհմութի գաւազան մընէ է, իսկ ծինչ պղնձէ շերտ մը, որն որ պիհ-

պատ . 508 .



մութին երկու ճամբերուն վրայ անագածէ . առ
քառակուսոցն մէջտեղը ազատ շարժական
մազնիսի առեղ մը կայ : Առ գործիքը հասա-
րակ վիճակի մէջ այնպէս մը կեցընելու է որ
ՃՄՑ քառակուսոցն երեսը՝ մազնիսական միջ-
օրէականին վրայ իշխայ , ուստի եւ ասեղը նոյն
քառակուսոցն երկայնամեանը առանցքէն
զուգաչեռական կենայ . Հիմն ծ ճամբը անա-
գած տեղը տարբցուցածնուոս պէս՝ ասեղը կը խոսորի . եւ եթէ
նոյն ճամբը մէկալէն աւելի պաղեցընելու ըլլանկը , նոյն առենք
առ ջինին հակառակ ուղղութեամբը գալքեալ կը խոսորի : Առ
խասարումները յայտնի եղանակաւ . ելեկարական հոսման գոյու-
թիւնը կը ցուցընեն : Բայց ամէն մետաղներն ալ աս եղանակաւ
աչքի զարնոսդ հոսում չեն ցուցըներ : Եւ կրնանկը աս փորձը
որիշ եղանակաւ ալ ընել , ինչպէս՝ պատ . 509ին մէջինին պէս

պատ . 509 .



պատ . 510 .




այ

թ

բ

պատ . 511 .



այ

թ

բ

ազդը ողնութեալ մէկը անագածէ . ա կամ բ ճո-
մը տարբցընելով՝ զդ թելը ասեղին կը բանուի :
Օ անազան փորձեր ցուցըցած են թէ
զանազան մետաղներ՝ ջերմելեկարական հոսում պատճառելու
նկատմանից իրարու հետ այնպիսի յարաբերութիւն մ'ունին՝ որ
կրնան անանեկ կարգի մը մէջ շարուիլ , որուն մէջ առջինը եր-
կրորդին հետ՝ երկրորդը երրորդին հետ եւ այլն , անազելով՝

Ը առ անգամ պարզ ջերմե-

լեկարական շղթայ մը

պատ . 511ին ձեւը կ'ու-

նենայ . առք ծարիրէ կամ

պիսմութէ դաւազան մըն

է , որուն երկու ճամբերը

ազդը ողնութեալ մէկը անագածէ . ա կամ բ ճո-

մը տարբցընելով՝ զդ թելը ասեղին կը բանուի :

շղթայ մը կը կազմէ, եւ իրենց կազմ տեղը տաքցընելով՝ նցյն տեղէն սկսած դրական հոսումը երկրորդ մետաղէն առջինին կ'անցնի. բնչպէս՝


Ծարիբ.	Անագ.
Զառիկ.	Արծաթ.
Երկարժ.	Մանկանեղ.
Զինկ.	Գոպազզ.
Ասկի.	Բաղւատին.
Պղինձ.	Բլազին.
Արզոր.	Ամրէլ.
Առախոն.	Անդիկ.
Կազմար.	Վիամոնթ.

Առափ բնչպէս որ պատ. 508ին մէջի հոսումը ցէն լին, ու ցին ու անկէ ալ ցին կ'անցնի, նցյնպէս պատ. 510ին մէջ նետերուն ուղղութեամբ հոսումը պիտմութէն ծարիբ կ'անցնի:

361. ջերմելեկտրական սիւնակ: — Խնչպէս որ վշտ պայեան տարրներէն շատերը քովէ քով գալով՝ սիւնակ մը կը կազմեն, ասանկ ալ կրնայ ջերմելեկտրական սիւնակ մը կազմուիլ:

Վայսիսի սիւնակ մը կրնայ անոր ծառացել՝ որ բարեխառնութեան ամենավորը տարրերութիւնը աեսանելի ընէ. առ վախճանաւ շինուած սիւնակներէն ամենէն զգացունեն ու հանձարաւորը՝ Նոպիլիինն է, որն որ պատ. 512ին մէջ կը աեսանենք.

Պատ. 512.




ասիկա 25 մինչուկ 30 պիտմութի ու ծարիբի գաւազաններէ կազմուած է, որոնք գրեթէ 3 մինչուկ 5 սանդիխն գր երկայնեն. եւ պատ. 513ին ցուցցածին պէս՝ իրարու հետ անագած են. ամէնը մէկանց զանգուած մը կը կազմեն, որոն մէջ ամէն մէկ գաւազանը մէկալէն կղզիացացիչ նիւթով մը զառուած է. ուստի գաւազանները անագած աեղերնին միայն իրար կը շօշափին: Պիտմութին ազատ ճոյժը տին ու ծարիբինը ոին հաղորդելով՝ նցյները սիւնակին ըեւեաները կը կացուցանեն: Հիմա առ սիւնակին մէկ կողմի անագած աեղուանիքը՝ բարեխառնութեան փափախութիւն մ'եղածին պէս, եւ կամ տարկամ պաղ ջրոյ մէջ խոժմածնուռ պէս՝ թեւեաներուն հաղորդուած բաղմապահիչին ասեղը կը խոտորի: Առ սկզբամբ Մէլընի իր հանձարաւոր ջերմելարմապահիչը շինած է (Պատ.

Պատ. 514): Կմք վերի սիւնակը ու պատեանով մը

ապատաւանդանին վրայ հաստատած անոր ու ու թեւեաները ցու և ուղրաթելերով կարփանաշափի մը ու ու գաւազաններուն հաղորդած

Պատ. 514.



է եւ նոյն թին երկու կողմք լու և թիթեզներն ալ անցուցած է, որոնցմէ սիւնակին վրայ կրնայ չերմութեան ճառագայթ իյնալ, իսկ ին ալ արուեստական կանթեղ մըն է, որդէ ճառագայթած ջերմութիւնը սիւնակին վրայ և ծնուցանելով՝ անմիջապէս կարվանաշափին վրայ խոտորում կը տեսնուի: Ելձէ տեղոյ մը բանեխառնութեան չափը իմանալ կ'ուզուինէ՝ ասեղին խոտորման ու սիւնակին անադած կողման ջերմութեան մէջ յարաքերութիւնը պէտք է որոշել՝ ինչպէս որ ջերմաշափիներու մէջ կ'որոշուի:


Խճապէտ ընդհանրապէս աս ջերմելեկտրական հոսման զօրութիւնը տկար է, բոցց կրնայ վազգայեան սիւնակին ազգեցութիւններուն նմանները յառաջ բերել, ինչպէս ցնում, կայծ, վերլուծութիւն, կամ կարմիր տաքցընել, եւ այլն:

362. Կենդանական ելեկտրականութիւն: — Դնապատ-


մութիւնը մեղի կը սորվեցընէ թէ կը գտնուին այնպիսի ձեռք՝ որոնք կրնան ելեկտրական հարուածներ տալ, ինչպէս է ելեկտրական ներկէսը ու ելեկտրական ենքեղէսը^{1:}

Առ տեսակ ձուկ մը ջրէն հանելով՝ եթէ մէկ ձեռք փորը ու մէկալով կռնակը բռնելու բլանք՝ ելեկտրական հարուածը կ'ընդունինք: Առ հարուածը անասնցն կամքէն կախում ունի: Թէ որ փորն ու կռնակը հազորդող թելով մը իրարու հազորդելու ըլլանք՝ դրական հօսումը կռնակէն կը սկսի, եւ նուազ աստիճանով մը ան ամէն երեւցիթները կրնայ յառաջ բերուիլ, զորն որ վողայեան շղթայ մը կը բերէ:

Հոս տեղո ներկէսին ելեկտրականութեան գործարանքը քննենք, Պատ. 515ը վրայէն տեսնուած ու մէկ կողմը բառաւու. 515.



Պատ. 516.



Պատ. 517.




ուսաի եւ դրական հոսման ուղղութիւնը գլխէն պոչը կ'երթաց:

ցուած ներկէս մը կը ներկայացընէ. աս բացուած տեղը՝ ելեկտրական գործարանքները աղէկ կը ցուցընեն, որոնք վրայէն նայուելով բազմանկիւն կամ կլորկեկ հիւսուածք մ'ունին, ինչպէս Պատ. 516ին մէջ մեծացածը կը տեսնենք. իսկ եթէ քովզն նայուելու ըլլայ՝ զուգահեռական շերտեր կը ձեւացընեն, ինչպէս Պատ. 517ին մէջ կը տեսնուի: Բոլոր գործարանքը բազմանկիւն կամ կլորկեկ սիւնակներէ կը բաղկանայ, որոնց միայն մէկ կողմանները հաշուելով՝ 400 մինչեւ 500 հատ կ'ըլլան, եւ աս սիւնակներուն ամէն մէկը վողայեան սիւնակի մը պէս՝ իրարու վրայ զրուած բազմաթիւ թերթերէ կը բաղկանայ, ու ընդի իրարու հետ կպչուն նիւթով մը կպած են:

Եշքեղէսին (Պատ. 518) ելեկտրական գործարանքը պոչին կողմը մեծ տարածութիւն մը կը բրունէ, եւ մեծ հարուած կրնայ պարագել: Ասոր սիւնակները ու զղորդ չեն կենար, հապա պոչին ու զղութեամբը շարուած են, ուսաի եւ դրական հոսման ուղղութիւնը գլխէն պոչը կ'երթաց:

1 Տես բնակ. Պատ. 516 և 517 Պատ. 518 և 519:

պատ. 518.



Կենդանական գործարաննաւորութեան մէջ այսպիսին և ալ ցուցուածէ, որն որ մասնաւոր ելեկտրական գործարանք չունի. ինչպէս Կոպիլի գտաւ որ երբոր բազ-

մապատկիչի մը թելին մէկ ճոմմը՝ կենդանի կամ նոր մեռած գորտին զլխուն ու մէկալ ճոմմը ոտքին դպցընելու ըլլանք՝ գըլխէն դէպի ի ոտքերը ելեկտրական հոսումը կը քալէ: Կոյնալէս եթէ կենդանւոյ մը գնդերը կտրելու ըլլանք ու գուրսի գնդերը կտրուած երեսին հետ բազմապատկիչի մը թելին ձեռօք հաղորդելու ըլլանք՝ ելեկտրական հոսում կը ծնանի:

Տիւ պոա-Ռէյմոն՝ գնդերներու հոսման օրէնքը ճշդագցն եղանակաւ որոշած է, եւ միանդամցն ջիղերու վրայ ալ նոյն հոսումը ցուցըցած է:

— Աոր ատեններս Աեղանաշըութիւն կամ Աեղանախօսութիւն անուամբ երեւոյթ մը շատ միտքեր իրեն դրաւեց: Ասոր մէջ մարդու մը ձեռքը կամ մատուցները՝ կամ միայն եւ կամ ուրիշ մատուցներու հետ շղթայ մը կազմելով՝ փայտ կամ ուրիշ մարմին մը (նաև մարդ մը) շօշափելով՝ նոյնին ուղուած շարժումը կը արուի (մարդուն համաձայն՝ կարճ ու երկայն ատենուան մէջ), ինչպէս գառնալ, քալել, ծոիլ, զարնել. ուստի եւ սեղանի մը վրայ փորձելով՝ անոր ոտքի զարնելէն կրնայ խօսքեր ալ ձեւացուիլ: Աս երեւոյթը ոմանք ելեկտրականութեամբ կամ մագնիսականութեամբ կ'ուզն մեկնել, բայց աս երեւոյթներուն մէջ ելեկտրականութեան կամ մագնիսականութեան ամեննեւին հետք մը չփառեսնուիր, միայն շարժիչ աղցեցութեամբը անոնց կը նմանին: Բայց ան ասոյգ է որ մարդուս մարմինէն ելած հեղանիթի մը հոսմամբ է՝ որ շօշափուած մարմինը շարժքամ կ'առնու. եւ գուցէ նոյն հոսմամբ է՝ որով որ մարդուն ջիղերը՝ կամքէն հրաման առնելով իր ձեռքը, ոտքը, եւ այլն, այսպէս կամ այնպէս կը շարժին. ինչու որ մէկ մարմնոյն ուրիշ մարմին մը շօշափելը եւ կամ մէկ մարմնոյն (ինչպէս ձեռքին կամ ոտքին) մէկալ մարմնոյն հետ (ինչպէս բովանդակ մարմնոյն կամ ջիղերուն հետ) սերտիւ կապուիլ՝ շարժման հետ յարաբերութիւն չունի. ինչպէս ասոր՝ նոյնպէս անոր մէջ շարժման համար միջնորդ մը պէտք է, եւ երկուքին ալ նոյն միջնորդը բաւական է:

363. Մթնալորտական եղեկտրականութիւն։ Ելեկտրականութեան փորձերուն մէջ տեսնուած կայծն ու շառաչիւնը՝ բնագէտներուն միտքը դրդեցին որ նոյները մժնոլորտին մէջ տեսնուած կայծակին ու որոտման հետ համեմատեն, կամ կայծակը ելեկտրականութեամբ մեկնեն, որովհետեւ երկուքն ալ նոյն երեւոյթները յառաջ կը բերեն, նոյն ազդեցութիւնն ունին. բայց ասոր համար ուղղակի փորձի մը կարօտութիւն կար։ Եւրոպայի մէջ խօսքը եղած ատեն՝ Վմերիկայի մէջ իրաք եղաւ ցուցուեցաւ։ Ֆրանքլին շատ ելեկտրական գիւտեր գտնելէն ետեւ, որ մը միտքն աս ալ ինկաւ որ ելլէ փոթորկի ամպերուն որպիսութիւնը քննէ. եւ միտքը դրաւ որ սրածայր մետաղներ բարձր շէնքերու վրայ դնելով՝ ամպերուն ելը ձգէ. բայց ֆիլատէլիֆիայի մէջ շինուելու բարձր զանդակատան մը լմբննալուն սպասելէն յոգնելով՝ վերջապէս 1752ին Յունիսի մէջ միտքը անոր պառկեցաւ որ օդոյ մէջ թղթէ վիշապ կամ թռչակ (—Հարաբար) մը հանէ, որն որ կրնար բարձրաբերձ աշտարակի մը պաշտօնը կատարել։ Բայց չյաջողելու ատեն՝ ծաղը ըլլայու վտանգին առջեւն առնելու համար՝ առջի անգամ իր տղան միայն իրեն ընկերակից առաւ, եւ երկայն ատեն անցնող գացող ամպերէն խաբուելէն ետեւ՝ վերջապէս տեսաւ որ չուանին թելերը սկսան տնկուիլ եւ ձայն մը սկսաւ լսուիլ. ասով քաջալերուած՝ մասը չուանին ճոթը կապուած բանալոյն դիմացը բռնեց. բայց կայծ մը չընդունելով յուսահատելու ատեն՝ մէկէն թեթեւ անձրեւով մը չուանը աղէկ հազորդով ըլլայով՝ սպասած կայծը ցատկեց, որուն ուրիշներն ալ յաջորդեցին։

Ֆրանքլինին 1752ին աս իր փորձերն ընելու ատեն՝ Տը Ռումա Ֆրանքլինին միտքը դիտնալով՝ բայց առանց անոր փորձին արդիւնքը դիտնալու՝ 1753ին նոյն տեսակ փորձով զօրաւոր ելեկտրականութիւն մը տեսաւ, որովհետեւ ինք չուանին երկայնութեանը վրայ բարակ մէտաղէ թել մ'ալ դրած էր. 1757 կըրկնեց իր փորձերը ու մեծ կայծեր ընդունեցաւ։ Աս ճարպիկ անձը օր մը իր երկինքէն իջեցուցած կայծով՝ սաստկութեամբ գետինը զարնուեցաւ։

Իսածներնէս յայտնի է որ կայծակն ուրիշ բան չէ՝ բայց եթէ ամպերուն մէջ գտնուած ելեկտրականութեանց կայծը։ Արովհետեւ երբոր թռչակին վրայէն անցնող ամպերը զննելու

ըլլանք՝ կը գտնենք որ ոմանք զրական ելեկտրականութեամբ լեցուած են, ոմանք ժիստականով եւ ոմանք ալ բնական վիճակի մէջ են: Բայց հիմա բանը ան է որ աս ամպերը ինչ եղանակու մէկ կամ մէկալ տեսակ ելեկտրականութեամբ կը լեցուին: Ելեկտրականութեան բազմաթիւ աղբիւրները գիտենք: դարձեալ գիտենք որ ամէն քիմիական գործողութեանց մէջ կրնաց ելեկտրականութիւն ծնանիլ, ինչպէս մարմին մը այրելն ետեւ ելած ծուխը միշտ մէկ տեսակ ելեկտրականութեամբ լեցուած կ'ըլլայ: ածուխը այրելու ատեն՝ ելած ածխայ թթմուն + և կ'ունենայ, խկ ածուխը — և . աղի լուծուածէն ելած ջրաշողին զրական ելեկտրական կ'ըլլայ, եւ այլն, ասանկ ալ կրնանք ըսել՝ որ օդին մէջի ջրաշողին խտանալով ջուրը կազմուելու ատեն՝ մէծ ելեկտրականութիւն մը աղատ կ'ըլլայ: Ասիկա նաեւ պարզ օդոյ մէջ ալ կը տեսնենք, երբոր օդոյ մէջ սրածայր երկաթ մը գնելու ըլլանք՝ ելեկտրաչափի մը չետ հաղորդելով՝ օդին զրական ելեկտրականութիւնը կ'իմանանք, եւ ասիկա ուրիշ բանէ չէ՝ բայց եթէ օդոյ մէջ գտնուած ջրաշողիէն, որն որ կազմուելու ատեն՝ ելեկտրականութեամբ մը կը լեցուի: Այսպէս ալ ամպերը մշյմէկ ելեկտրականութեամբ լեցուած ըլլալով ու երթալով խտանալով եւ նոյն ելեկտրականութիւնն ալ առելնալով՝ յայտնի է որ իրար կը ձգեն կամ կը վանտեն, որով եւ մժնողորտին մէջ ան մէծ շարժումը յառաջ կու գայ, կայծեր կ'ելեն ու որատումներ կը փրթին:

Վա վիճակիս մէջ ամպերը ուրիշ բան չեն՝ բայց եթէ ելեկտրական մէքենաներու հաղորդիչներ. բայց իրենց հաղորդականութիւնը քիչ ըլլալով՝ մէկ կայծով իրենց բոլոր եր չեպարագուիր. անոր համար մի եւ նոյն ամպը շատ անգամ ետեւէ ետեւ կայծեր կու տայ: Կայծակին օձաձեւ ճամբայ ընելը ուրիշ բանէ չէ՝ բայց եթէ օդին ընդդիմութենէն: Խսկ որոտման ձայնը օդին սաստիկ եղանակու ճօճալէն յառաջ կու գայ. եւ ան ձայնին գլորտըկիլք՝ կէս մը՝ կայծակին ճամբուն մէջ շարժած օդի կարգերուն՝ մեղմէ անհաւասար հեռաւոր ըլլալէն է, կէս մ'ալ ձայնին զանազան ցոլացմունքէն:

364. Կայծակին երկրիս փրայ ըրած ազդեցութիւնները: Ուտածենք որ զրական ելեկտրականութեամբ լցուած ամպ մը՝ ծովու մը երեսին վրայ բարձր ծփալ սկսի. յայտնի է որ նոյն եր ջրոյն եր բաժնելով՝ անոր ժիստականը ջրոյն վրան կը ձգէ, խսկ դրականը տակը կը վանտէ. եւ ասիկա կրնաց ան աստիճանի սաստկութեամբ ըլլալ՝ որ ջուրը սկսի վեր բարձրանալ: Բայց ասոր վերջը զանազան եղանակու կը լմբնայ, ինչու որ կամ ամպը հետջետէ իր եր կորսրնցը ընելով՝ ջուրն ալ կամաց կա-

մաց իր առջի բնական վիճակին մէջ կը մտնէ, եւ կամ ամպը ուրիշ ամպի մը կամ ինչ եւ իցէ տեղոյ մը ելեկտրականութեան հետ մէկէն միանալով ու պարպուելով՝ ջրոյն երկու բաժնուած — ու + ելեկտրականութիւնները դարձեալ իրարու հետ մէկն կը միանան, որով եւ մէծ շարժում կը պատճառի. եւ կամ թէ երբոր ամպը շատ մօտ է եւ մէծ ելեկտրականութեամբ լեցուած է, ջրին ժխտականը իրեն ձգելով՝ անոր հետ կը միանայ ու կայծ կը պատճառէ. աս երբորդ տեսակ կամ ուղղակի միանալը երկրորդէն աւելի մէծ շարժումույուզում կը պատճառէ:

Ասկէ յայտնի է որ ծովու վրայ ելեկտրականութեամբ լեցուած ամպ մը ինչ փոթորիկներ ինչ ալէկոծութիւն կրնայ հանել ու ինչ վեաններ կրնայ ընել: Ոմանք ջրոյ ու ցամաքի թաթառը աս հակառակ ելեկտրականութեանց իրարու վրայ ըրած ազդեցութենէն կը մէկնեն:

Ելեկտրականութեամբ լեցուած ամպի մը ցամաքի վրայ ըրած ազդեցութիւնը երբոր հետզետէ կ'ըլլայ նէ, այսինքն՝ զանազան առարկաններուն բնական եր բաժնելն ու անոնց մէկուն հետ միանալը մէկէն չըլլար նէ՝ տեսանելի կամ զգալի չըլլար. բայց այս եղանակաւ օդին ելեկտրական հաւասարակշռութեան աւրուիլը՝ կ'երեւայ որ գործարանաւոր մարմիններէն, մանաւանդ ջղաց հիւանդութիւն ունեցողներէն կրնայ զգացուիլ:

Եթէ ցամաքի վրայ առարկայի մը բաժնուած եր՝ ինչպէս ծովուն վրայ տեսանք, դարձեալ իրարու հետ մէկէն միանալու ըլլայ, ուղղակի միաւորութեան չափ սաստիկ ազդեցութիւն մը յառաջ չիգար. երբեք չէ տեսնուած որ այսպիսի ելեկտրական հարուած մը այրում պատճառած ըլլայ, բայց շատ անդամ մարդիկ ու անսասունք նոյն տեսակ անուղղակի հարուածով մէռած են. եւ նոյն եղանակաւ մեռնողներուն վրայ կոտրուածի կամ վէրբի եւ կամ այրման նշան չէ տեսնուած:

Իսկ ամենէն աւելի սոսկալի հարուածը ելեկտրականութեանց ուղղակի միանալէն, ուաշ կու գոյ, պատճառին՝ երբոր ամպի մը եր մարմնոյ մը՝ զորորինակ ծափի եր ձգելով՝ անոր հետ մէկէն միանալու ըլլայ. հասարակօրէն կայծակ զարնել կ'ըսուի նէ աս տեսակը կ'իմացուի, ասոր մէջ ելեկտրականութեանց իրարու հետ միացած տեղը կամ զարնուած տեղը՝ ելեկտրական կայծէն կ'այրի, կը տուզորի, կը ծակի եւ այլն: Ծիտակ երեսի մը կամ դաշտի մը վրայ բարձրացած առարկաները կայծակին շատ ենթակայ են, անոր համար դաշտի վրայ անասունները շատ անդամ կը զարնուին կը մեռնին: Բայց միշտ չաղորդող գեանի վրայ կենալը աւելի ապահով է՝ քան թէ հաղորդողի վրայ: Ծառերը իրենց հիւթով աղէկ հաղոր-

դող մարմիններ են, ուստի եւ իրենց վրայ շատ է կը ժողվուի, որով եւ շատ անգամ կը զարնուին: Անոր համար փոխօրկի աւտեն ծափի կամ թռուփի տակ ապահովութիւն կամ ապաստան վնասուել՝ վնասու թիւնուել է: Ծիսաններն ալ իրենց հաղորդող ծխովի ու մաւրով շատ անգամ կայծակէն կը զարնուին, անոր համար անոնցմէ ալ հեռու կենալու է:

Կայծակին մեքենական աղջեցութիւնն ալ խիստ սասարկէ է, զարկած սենեկին կաչ կարասիքը կը կործանէ կը ցրուէ, մետաղները պատերէն կը հանէ, ծառերը կը ճղքէ, կառը կառը կը ընէ եւ այլն:

Կայծակին ջերմաբանական աղջեցութիւնն ալ մէծ է, ինչպէս է տաքցընել, սյրել, բռնկցընել, հալեցընել. լեռներուն ծայրը շատ անգամ առ հարուածն ընդունելով հալած ու ապակիացած է, նշյապէս շատ անգամ աւազուտ գեսնի վրայ զարներով՝ աւազը կը հալեցընէ ու 8 մինչև 10 մէդր երկայն կարծր խաղովակներ կը կազմէ, որոնց մէջի դին ապակիացած կը լսայ, իսկ դրսի դին խօրսուրորտ. եւ ասոնք շատ անգամ ճիւղաւորեալ ալ կը լսան:

Երրորդ օդը առատ է ունենալու ըլլայ՝ շատ անգամ օդին մէջ ցցուած սրած այր մարմինները, ինչպէս աշտարակներուն վրայի երկաթին ճոշմը, զանգակատանց խաչերը, նաւերուն գերաններուն ճոշմը, լցոն կ'արձեկնեն. ասիկա՝ սրած այր մարմին մը ելեկարական մեքենային լեցուած հաղորդիչին առջին բռնուած ատեն աւեմնուած լցոսին կը պատասխանէ:

365. Շամեթակից կամ կայծառու: Ը Էնքերը, նաւերը ու բարձր առ սրկանները կայծակէն ապահովընելու համար կոյշուը կամ Շամեթակից (Paratonneerre) կը գործածուի, որն որ սրած այր մետաղէ գաւազան մընէ, ասիկա օդին մէջ ամենէն բարձր տեղը կը կանգնուի ու աղէկ հաղորդողով մ'ալ գետնին կը հաղորդուի: Շամեթաձիգը 1755 գրանքին հնարեց:


Վ. շամեթաձիգին աղէկութեանը համար կը պահանջուի: Օր նախ գաւազանին ծայրը խիստ բարակ ըլլայ, երկրորդ՝ երկրիս հետ կատարեալ հաղորդուի, երրորդ՝ ճոշմէն մինչև գետին ամեններին ընդհատութիւնն մը չըլլայ, չորրորդ կաղմանին ամէն մէկ մասը իրեն համաձայն ընդարձակութիւնն ունենայ:

Եթէ փոխօրկի ամազ մը պյառիսի գաւազանի մը վրայ ծփալու ըլլայ, գաւազանին ու հաղորդիչին կապեալ Երկրաժամկե, համազգին կը վանտուի գետինը կ'անցնի, իսկ չհամազգին գաւազանին ծայրը կը ժողվուի, ուսկից կրնայ դիւրաւ օդին մէջ հոսիլ, եւ կամ եթէ զարնուելու ալ ըլլան՝ կայծակը հաղորդիչին շիխուառիր ու շնչըրը անվնաս կը մնայ: Ըստ ալ միտ դնելու է

որ շանիժաձիգ մը գէշ շինուելու ըլլաց՝ օգուտ չընելէն զատ
մեծ վեսաս կ'ընէ, ինչու որ սրածայր հաղորդող մ'ըլլալով՝
կրնայ ամսվին ելեկտրականութիւնը ձգել կամ թէ ըսենք իրենը
անկէ զիւրաւ կը ձգուի, ուստի եւ այսպէս իր առակի շէնքը վտանգի
մէջ կը դնէ: Բէդէբապուրկի բնադիտութեան վարպետը Արիս-
ման՝ որն որ շանիժաձիգի մը հաղորդիը ընդհատելով՝ ուզած էր
ամսվերուն եր փորձել, ճակտին կայծ մ'ընդունելով մէկէն
մեռաւ:

Հասարակօրէն շանիժաձիգը երկաթէ կը շինուի, ասոր
Ճոմը արցորէ կամ պղնձէ կ'ըլլաց, որն որ չժանդանուելու համար
կ'ոսկեզօծ են, եւ կրնայ ըլլազինէ ասեղէ մ'ալ ըլլալ. իսկ հա-
ղորդիք երկաթէ կ'ըլլաց:

366. Հիւսիսայդ: **Հերեւերի**
ու գեղեցիկ լուսոց երեւոցիթերէն մէկն է, բայց միանգամացն
զժուարաւ մէկնուողներէն է: Ասիկա երկրագնդիս հիւսիսայցին
կողմերը շատ յաճախ ու խիստ փառաւոր կը տեսնուի: Պատ.
519ը այնպիսի մէկ հիւսիսայցի մը տեսպը կը ներկայացընէ, որն
պատ., 519.



որ իր կատարեալ կաղմութեան մէջն է. ասիկա լուսաւոր ճա-
ռապայշներէ կազմուած կամոք մը կը ձեւացընէ, որոն Ճո-
մերը հորիզոնին վրաց յեցած են: Ըստ մէծի մասին հիւսի-
սայցին կողմերը՝ հիւսիսայցները երբեմն հորիզոնէն վեր կ'ելեն,
երբեմն մէկ կամ երկու ճոմերը հորիզոնը կը թողու, եւ կա-

մարդ երկայն շերտափ կը դառնայ , որն որ կը ծափ ու օձի կամ դրօշի որէս կը շարժի կը ծփայ եւ նոյն ատենք պասկ կը կռ չուին , ինչպէս Պատ . 520ին մէջ կը տեսնենք : Բայց հիւսիս այդը շատ անդամ անկատաք եղանակաւ կը կազմուի :

Պատ . 520 .



Վասր նման երեւոյթ մ'ալ հարաւային կիսագնդին վրայ կը տեսնաւի , որն որ Հ-Ր-Ռ-Ջ-Ք (Aurore australie) կը կռչուի . իսկ երկու երեւոյթները մէկտեղ Բ-Ե-Ե-Ե-Ե-Ե-Ե կ'անուանին :

Հիւսիսայդին վրայ կը գիտենք որ միշտ մագնիսական միջօրեականին ուղղութեամբը կը տեսնաւի . դարձեալ իր երեւալը խոստորման ասեղին վրայ անսովոր ճօճում կամ խոստորում կը պատճառէ . ասոնցմ կը հետեւի որ հիւսիսայդը երկրամագնիսականութեան կամ երկրին չորս գին շընող ելեկորական հօսման հետ կապեցութիւն մ'ունի . եւ գուցէ ատենաք անոնցմով իր կատարեալ զ. յագեցացիւ մէկնութիւնը կը դանէ :

367 . Կարկոռաւ : Ա ողդա՝ կարկոռաւին կազմուելուն վրայ հետեւեալ տեսութիւնը շնչած է . նախ կարկոռաւին կազմուելու ատեն մեծ ցրառութեան պատճառին գալով՝ կ'ըսէ որ՝ արեւուն ճառագոյթները խիտ ամպերուն վերի սահմաններուն վրայ կատարեալ կլուելով՝ մէկէն շոգիացում մը կը պատճառի . եւ աս շոգիացմամբ այնչափ ջերմութիւն կը կապուի՝ որ ջուրը ամպերուն վերի կարգերուն վրայ կը սառի : Իսկ կարկոռաւին երթարով մէծնալուն գալով՝ կ'ենթագրէ որ կարկուափ ատեն երկու հակառակ ելեկորականութեամբ լեցուած ամպերու կարգերու իրարու վրայ ծփան . ուստի հիմու թէ որ վերի կարգէն պղոտի

առաջած հատիկները վարի ամպին մէջ իշխալու բլան, իշխալու առևնենին վրանին ուրիշ մասունք ալ առնելով քիչ մը կը մեծան, բայց վարի կարգը հասնելուն պէս՝ հոն նոյն կարգին Եր կ'ընդունին ու ան կարգէն կը վանառուն եւ վերինէն կը ձգուին. ուստի ասանկայ նորէն վերի ամպերուն կ'ելլեն, ուր որ գարձեալ նոյն ամպերուն ելեկտրականութիւնն ընդունելով՝ վար կը վանառուն, ու խել մը վեր վար ելլելէն իշխալէն ետեւ՝ երբ որ շատ կը ծանրանան ու ամպերը իրենց Եր կը կորսընցընեն նէ, ի հարկէ վար կ'իշխան ու երկիր կ'իշխան :

Վա աեսութիւնը թէպէտ շատ ճարտարագիւա է, բայց պինչափ հաւանականութիւն չունի, ինչպէս ենթադրութիւններէն ալ յայանի է:

Վեւի հաւանական է Վակներին աեսութիւնը, աս աեսութիւն համաձայն՝ ամպին շօգւց փշտիկները կրնան առանց սառելու սառուցման կէտէն վար ալ ցրտանալ, ինչպէս որ ջոց վրայ ալ աեսած ենք¹, ուստի հիմա թէ որ ամպերուն վերի կարգերէն կարկտիկներ պատպիսի ամպերու մէջ իշխալու բլան՝ իրենց վրայ ջուր կը նսաի՛ որն որ անմիջապէս կը սառի:

1. Տես Յօդուած 268.

Վ Ե Ր Ջ Ա Բ Ա Կ

Վիման հիմա զրուցածներնուս մէջ տեսանք իմացանք
որ՝ անգործարանաւոր մարմինները կամ նիշմերը եւ զօրու-
թիւնները կամ գործողներն ինչ տարրական ազդեցութիւններ
ունին, քննեցինք դիտեցինք որ զանազան երեւցիններ ինչպէս
իրարու վրայ կ'ազդեն, եւ ինչ զարմանալի արդիւնքներ յա-
ռաջ կը բերեն, եւ իբրև թէ ջանացինք բնութեան ծածուկ-
ներուն մէկ մասը աշխարհածանօթ ընել. բայց ասով չշատա-
ցանք, ուղեցինք մարդուս գործունեայ հանձարցն ատեղծող կարո-
ղութիւնն ալ փորձել, որն որ միշտ երանացուցինք կարօտու-
թեամբն ու անգոհութեամբը անկարօտ անասնական հանձարէն
կը զանազանի:

Իսայց արդեօք բնութեան բոլոր բնագիտական սահ-
մանը պարտեցանք կամ մեզմէ աւելի մեծ ընթացք բռնողները
պարտած են եւ կամ բոլոր բնագիտական խորութիւնները մեր
գիտութեան հորիզոնին վրայ կրցանք հանել կամ հանող եղած
է, արդեօք մարդկային մտաց բաղադրող կարողութեան ձգո-
ղական զօրութիւնն ալ հատաւ. ասիկա մտքէ անցընելու բան
չէ. սայդ է մասամբ մը բնութեան տիրեցինք, այնպէս որ ալ
բնութիւնը իր երեւցիններովը զմեղ տղիտական ու անօգուտ
զարմացմամբ մը չփափառեր, հասպա գիտնական ու օգտակար
զարմացում մը վրանիս կը բերէ, զորօրինակ մէկը քիմիային ու
ելեկտրականութեան ինչ ըլլալ գիտնալով՝ ինչպէս կրնայ ա-
մէն օր ամէն ժամ տեսած մարմինց զանազանութեան, անոնց
մէկէն մէկալիք փոխուելուն, զանազան ձեւերու մէջ մանելուն,
նոր կերպարանք նոր գոյութիւն մ'առնելուն, տեսանելի ու
անտեսանելի, զգալի ու անզգալի ազդեցութիւններ յառաջ
բերելուն, կեցած ատեննին կամ ուրիշ մարմինց մը մերձա-
ւորութեամբ քայլայելուն եւ վերլուծուելուն վրայ ապշել
մնալ. գարձեալ սայդ է որ հարուստ ստացուածներով ու կա-
լուածներով շատ կարօտութիւններ լցուցած ենք, ասկէ մէկ
երկու գարյառաջ շնորհածնիս հիմա ունինք ու կը վայելենք.
բայց ան բնութեան բովին մէջ՝ ինչպէս որ անոր Աբրահիմ անեղու
ու անսահման է նէ, անանկ ալ մարդկային հանձարը իրեն

Նկատմամբ անեղքարար ու անսահմանարար բան պիտի վնասուէ , եւ վնասուելու բան պիտի չպակսի , եւ կարծես թէ որչափ որ մարդ վնասուելու կ'ելլէ նէ՝ այնչափ ալգտնելու բանը կը շատնայ , եւ որչափ որ գտնելու ըլլայ՝ այնչափ աւելի բան իրեն կը պակսի :

Վ.ս Ենթակայական հայեցողութեան վրայ առարկական հայեցողութիւն մ'ալ աւելցընենք : Անգործարանաւոր բնութեան մէջ այնպիսի օրէնքներ ու կարգեր տեսնելով՝ տեսակ մը գործարանաւորութիւն կը նշարենք , որն որ տեսակ մը կեանք ու գործարանք ունի , որոնք են՝ պինդ ու հեղուկ մարմինները , լցոն ու ջերմութիւնը , ելեկտրական ու մագնիսական հեղանիւթները կամ զօրութիւնները , աս գործարանաւորութիւնը իր պաշտօնը զանազան եղանակաւ յառաջ կը տանի . միշտ գործունեայ է՝ չիկենար կը գործէ . միշտ ծնանելու ու կազմելու կամ յարդարելու մէջ է եւ անգազար կատարելագործելու ետեւէ է . որով եւ միշտ վախճան մը կը դիտէ , հասնելու կը ջանայ : Ասիկա բնութեան երեք թագաւորութեանց մէջ զանազան եղանակաւ կը տեսնուի , բայց միշտ կը տեսնուի : Ուստի եւ ասոնց բարձրագոյն կատարելութեան մը դիմելովին՝ իրենց Արարէն սահմանուած ճամբուն վրայէն կը քալին չեն խոտորիր :

Վ.ս Երկու հայեցողութիւններով՝ մարդ՝ բնութեան մէջ անմահ ու մասածող հոգիով մը կենալով՝ իր գլխաւոր վախճանը նցն իսկ բնութենէն ալ անդրադարձած ցողացած կը տեսնէ . այսինքն՝ ճանչնալ թոք զինքը , ճանչնալ իր վախճանը , գործունեայ ըլլալ , կատարելութեան դիմել ու նոյն իսկ կատարելութեան աղբիւրին հետ՝ որ է Արարչին հետ միանալ ջանալ , ու նոյնին անխոտոր դիմել :

ԲՈՒԺԱԾԱԿԱՆ ԲՈՒՐՔԵՐ

→→→→→ ↔ ↔ ↔ ↔ ↔

- Աղամած, Diamond, 57.
 Աղոտ, Axotol, 54.
 Ալերին, Athermone, 393.
 Ալումինի, Gande, 113.
 Ալումինու, Albâtre, 94.
 Ալումինու, Alcalin, 78.
 Ալումինու, Aluminum, 38, 68, 94.
 Ալումինուս որիս, Oxide d'aluminium, 95.
 Ալուոլ, Alcohol, 109, 110.
 Ալումումի, Alcolumètre, 161.
 Ալբանի, Carbon, 37, 57, 87, 99, 102, 103.
 Ալբանիու, Carbonite, 85.
 Ալբանիու, Carbonate, 85.
 Ալենուր, Hosile, 57.
 Ալենյ թթու, Acide carbonique, 87.
 Ալենյ թթու-պատ, Carbonate de potassium, 92.
 Ալենյ թթու-կիր, Carbonate de chaux, 93.
 Ալենյ որիս, Oxide carbonique, 87, 88.
 Ալենի, Oselle, 258.
 Ալենինուր, Conque d'oreille, 258.
 Ալենիուն, Conduit auditif, Mât d'oreille, 258.
 Ալենուրի, Ossaire, 315.
 Աղ, Sel, 77, 103.
 Ալումիրու աղ, Sel haloïde, 80.
 Ալումիր, Brûl, 238.
 Ալումիր, Nitre, 92.
 Ալումիրու, Sagittaire, 401.
 Ալումիր, Acide marilique, 98.
 Ալումիր, Britt, 238.
 Ալումիր, sel fossile, 26, 103.
 Ալում, Savon, 112.
 Ալումիր, Amalgme, 74.
 Ալումիրու մենքթթու, Théorie d'Ampère, 220.
 Ալու, Nue, 421.
 Ալուսիթին, Ténacité, 25.
 Ալումիրութթու, Allotropie, 116.
 Ալումիր, Capricorne, 401.
 Ալու, Eimer, 11.
 Ալում, Brûlé, 48.
 Ալումիրիթ, Matière combustible, 48.
 Ալումիր զար, Zone torride, 402.
 Ալում, Brûler, 48.
 Ալում, Combustion, Déflagration, 48.
 Ալում, Etain, 38, 73.
 Ալումունիր, Bronze, 72.
 Ալումունիր, Manomètre, 187.
 Ալումիրթթու, Inertie, 12.
 Ալումիրուսիուր, Inorganique, 3.
 Ալումիրուսիուր բազուրթթու, 82.
 Ալումիրուսիուր, Achromatisme, 298.
 Ալումիրուսիթթու — Ալումիրուսիթթու, 298.
 Ալումիրուսիթթու, Opaque, 262.
 Ալումիրուս աղոտ, Aiguille statique, 502.
 Ալումիրուս, Labile, 142.
 Ալումիրուս, Diagonale,
 Ալումիրուս, Goniamètre, Réciprocité, 271.
 Ալումիրուս չափ, 270.
 Ալումիրուս չափ, 197, 198.
 Ալումիրուս, Impénétrable, 9.
 Ալում, Atome, 12, 42.
 Ալումիրուս, Atomiste, 12.
 Ալում, Pluie, 423.
 Ալումիրուս, Nimbus, 423.
 Ալումիրուս, Pluviomètre, Hydromètre, 423.
 Ալումիրուս, Incompressible, 21.
 Ալումունիր, Ronages, 125.
 Ալումիր, Athermone, 393.
 Ալումիրութթու, Espace, 4.
 Ալումունիր, Indifférent, 77.
 Ալումունիր, Aréomètre, 110, 157, 159, 160.
 Ալում աղոտի, Verre oculaire, 315.
 Ալում աղոտ, Verre oculaire, 315.
 Ալու, Oeil, 300.
 Ալումիրու հիթ, Humeur vitrée, 301.
 Ալումիր, Verre, 90.
 Ալումունիր կախի, Larme batavique, 21.
 Ալումունիր թթու գանձի, Soupape de sûreté, 187.
 Ալումունիր թթու խաղաղի, Tube de sûreté, 187.
 Ալումունիր թթու կանքեց, Lampe de sûreté, 99.
 Ալումունիր, Elastique, 20.
 Ալումունիր հեղուկ, Fluide élastique, 21.
 Ալումունիր թթու, Elasticité, 20, 168.
 Ալումունիր, Axe secondaire, 28, 289.
 Ալումիր, Parallèle, 346.
 Ալումիրուս, Objective, 315.
 Ալումիրուս աղոտի, աղոտ, Verre objectif, 315.
 Ալում, Lion, 401.
 Ալումիր, Disthermane, 393.
 Ալումունիր, Etrier, 258.
 Ալումունիր, Ossaille, 114.
 Ալումունիրութթու, Astronomie, 4.
 Ալու, Arc, 10.
 Ալումութթու, Vitesse, 194, 195.
 Ալումիր, Arragonite, 32.
 Ալումիր զարութթու, Force corrective, 430.
 Ալումիրուր, Résultante, 119.
 Ալումունիր, Tournesol, 77, 114.
 Ալում աղոտ, Tropiques, 402.
 Ալումունիր, Tournesol, 114.
 Ալումունիր մակրոց, Microscope zoaire, 317.
 Ալումունիր, Héliostate, 272.
 Ալումունիր, Spectre solaire, 284, 291.
 Ալումունիր, Spectre solaire, 284, 291.
 Ալումունիր, Caillot, Cogulum, 115.
 Ալումիր, Argent, 38, 74.
 Ալումունիր, Echo, 240.
 Ալում, Radical, 48.
 Ալում, Litton, 72.
 Ալումիր, Gomme arabeque, 108.
 Ալում երկարի, Vitriol de fer, 32, 87.
 Ալում պինդի, Vitriol blanc, 32.
 Ալում գանձի, Vitriol vert, 32, 87.
 Ալում պղնձի, Vitriol de cuivre, 32.
 Ալում բանձի մենքթթու, Théorie d'émission, 323.
 Ալումունիր, Extracourant, 326.
 Ալումունիր, Exosome, 163.
 Ալումունիթթու, Expiration, 233.
 Ալումունիր, Eau régale, 99.
 Ալումունիթթու սիլի, Principe d'Archimède, 153, 189.
 Ալում, Ammonique, 102.
 Ալումիր, Ammonium, 102.

- Աւազիկ աղ, Sel ammoniac, 102.
 Աւազն, Sonde, 93.
 Ավաստ, Agate, 96.
 Ավախիկ, Axinite, 32.

 Բարդէհուն անգ լուս, Marmite de Pa-
 pin, 379.
 Բարդէնիունարտիկոց, Moufle, 138.
 Բարդէնանութիւն, Polyméris, 116.
 Բարդէնառիկ, Multiplieur, 501.
 Բառ մահեանթիւն, Divisibilité, 12.
 Բառ սեանդ (բիմիկան), Décomposition, 26.
 Բառասոր, Laurier-cerise, 104.
 Բառատիւն, Palladium, 38.
 Բառագրի, Composante, 119.
 Բառագրութիւն, Combinaison, 34, 75, 76, 77.
 Բառարկ, Cotton, 114.
 Բառեցիութիւն, Physiologie, 3.
 Բառեխուն գորի, Zones tempérées, 403.
 Բառեխունթիւն, Température, 349, 405,
 411.
 Բառեխունչուն, Tempérament, 249.
 Բառուրանիկ կրի, Poids absolu, 18.
 Բառութիւն, Ouverture, 272.
 Բառի, Labyrinth, 258.
 Բեկունիենթիւն, Réfrangibilité, 297.
 Բեկում, Réfraction, 279, 394.
 Բեկուն, Ouverture, 272.
 Բերքանութիւն և կ, Huile de bergamote, 112.
 Բերքի, Térébenthine, 113.
 Բերքի խոր, Colophane, 113.
 Բերքի նոյ, Térébenthine, 113.
 Բերքին և կ, Huile de térébenthine, 112.
 Բեշ, Pole, 427, 478.
 Բեշենալդունման, Polarité, 427.
 Բեշենանթիւն, Polarisation, 331.
 Բեշենանթիւն բորբական, Polariza-
 tion circulaire, 338.
 Բեզրին, Pelopium, 38.
 Բեր, Papille, 300.
 Բերեկ, Cristal, 26.
 Բերեզոգրաթիւն, Cristallographie, 27.
 Բերեզոգրան, Cristallin, 27.
 Բերեզովէր, Eau de cristallisation, 82.
 Բերեզովէր, Cristallisation, 26.
 Բեզոյ, Platine, 38, 75.
 Բեզոյի պահած, Eponge de platine, 53, 75.
 Բենժիդիունթիւն, Théorie d'émission, 323.
 Բենջիոնթիւն, Physique, 3.
 Բենի, Fibrose, 114, 115.
 Բենյանական, Chimique.
 Բենյանթիւն, Chimie, 4.
 Բենյանիկ աղ, Cénine, 108.
 Բենյունթիւն, Physiologie, 3.
 Բենյուու, Stéarine, 111, 112.
 Բենյուու, Stéarine, 111, 112.
 Բենյուուրի, Margarine, 111.
 Բենյուու, Masticine, 112.
 Բենյուու, Cerine, 112.
 Բենյուու, Strychnine, 108.
 Բենյուու, Nicotine, 108.
 Բենյուու, Cassine, 114, 115.
 Բենյուու, Morphine, 108.
 Բենյուու, Quinine, 107, 108.
 Բենյու, Oicine, 111.
 Բենթիւն, Nature 2.
 Բենթիւն որեկ, Loi de la nature, 5.
 Բեռն, Potasse, 66, 91, 92.
 Բեռնան, Potassium, 38, 66.
 Բեռնի, Nitre, 32, 54, 83, 92.
 Բեռնին, Nitrogén, 37, 54, 83, 84, 101,
 102.
 Բեռնիունիունթիւն, Acide nitreux, 83, 84.
 Բեռնիութիւն, Acide nitrique, 83.
- Բերականիկ թթուակայ, Nitrate de potas-
 ս, 92.
 Բերականիկ օրոխ, Oxide nitrique, 83, 84.
 Բերականիկ օրոխիկ, Oxide nitreux, 83, 84.
 Բերական, Azotate, 85.
 Բեր — Կիր.
 Բերամ, Coral, 91.
 Բերամիկ թթու, Acide prussique, 104.
 Բերամիկ կազու, Bleu de Prusse, 104.

 Բեր, Gypse, 32, 68, 94.
 Բերդիչ, Campêche, 114.
 Բայցիսազ, Silex, 58.
 Բայցիսազ, Emery, 25.
 Բակուր, Cirrus, 422.
 Բակուրիուսակ, Cirro-cumulus, 423.
 Բակուրիուսիս, Cirro-stratus, 423.
 Բակուրիս, Grain, 18.
 Բամիթ, Vestibule, 258.
 Բառու, Cauchemar, 113.
 Բառուութիւն, Kaleidoscope, 271.
 Բազումիզ, Calotype, 341.
 Բարօրին, Peroxide, Saroxide, 80.
 Բարեհան, Siphon, 177.
 Բարեկոր, Tartre, 106.
 Բարյութիւն, Acid tartrique, 106.
 Բարյու պի, Esprit de vin, 109.
 Բարկունասուրը, Equinoxe, 402.
 Բառկ, Cylinder.
 Բառու, Galle, 106.
 Բառ, Cook, 101.
 Բառուար նոյ, Miroir concave, 272.
 Բառուարիկ, Concave-convexe, 285.
 Բառուիզ, Calorimètre, 384.
 Բառուափան, Columbium, 38.
 Բառուիզ = Ըստ ի.
 Բառուու, Cahier, 38, 71.
 Բարթորինասուր, Organique, 3.
 Բարիկ, Appareil, 6.
 Բարունա, Corindou, 95.
 Բառուր, Quartz, 27, 90.
 Բառունակ անդամանթիւն, Gamme chroma-
 тиկ, 249.
 Բարուր, Graphite, 57.
- Բառյակ մեծացյ, Accord majeur, 247.
 Բառյակ փարուացյ, Accord mineur, 249.
 Բառյակ աղ, Magnésie, 68.
 Բառբանիկ և կ, Huile de cannelle, 112.
 Բայլուր, Tellure, 39, 60.
 Բայզի, Jaune, 292.
 Բայզի ներկ, Couleur jaune, 113.
 Բայզին, Graines d'Avignon, 114.
 Բայրին, Terbium, 39.
 Բայսուրը, Pierre infernale, 75.
 Բայսուրունթիւն, Ténacité, 23.
 Բայսի = Հեռուց, Telescope, 218.
 Բայսուրթիւն, Observation, 2.
 Բայրուիկ, Fragile, 20.
 Բայզի, Muscle, 115.
 Բայզ, Lazur, 113.
 Բախիկ, Sopape.
 Բախին, Positif, 445.
 Բառու, Drachme, 18.
- Եթեր, Ether, 110.
 Եթերական և կ, Huile éthérée, 112.
 Եթերանիկ, Ethyl, 111.
 Եթերոսկոպ, Électroscope, 456.
 Եթերոսուրին, Électropositif, 490.
 Եթերոսուստիւն, Electromagnétif, 490.
 Եթերուայք, Electrolyte, 489.
 Եթերուայքաւութիւն, Électrolyse, 489.
 Եթերուայքաւութիւն, Électrostatique, 471.

- Եշիկորական, Électrique, 443.
 Եշիկորական մեքենայ, Machine électrique, 453.
 Եշիկորական մեքենա, Electricité, 442.
 Եշիկորակիր, Electrophore, 452.
 Եշիկորուսունդարական մեքենայ, Machine électro-magnétique, 528.
 Եշիկորուսունդարական մեքենա, Electromagnétisme, 507.
 Եշիկորուսուրդ զորութիւն, Force électromotrice, 474.
 Եշիկորուսում, Électromètre, 450.
 Եշիկորութիւն, Electrochimie, 489.
 Եշիկորութիւնական մեքենա, Électro-chimiste, 494.
 Եշիկորուցի, Electrode, 489.
 Եշամ, Givre, Primas, 420.
 Եշի թթու, Acide oléique, 111.
 Եշիքիչյ, Corne, 306.
 Եշիքէխ, Augille, 537.
 Եշիթագութիւն, Hypothèse, 5.
 Եշիթագութիւն թթու, Acide hypophosphoré, 89.
 Եշիթագութիւն թթու, Acide hyposulfureux, 79.
 Եշիթագութիւն թթու, Acide hyposulfurique, 79.
 Եշիթագութիւն թթու, Acide hypochloro-sulfurique, 79.
 Եշիթագութիւն թթու, Acide hypochlorique, 79.
 Եշա, Jode, 38, 64.
 Եշացու, Ebullition, 377.
 Եշազաման լայն, Son musical, 242.
 Եշազամանչ, Choroïde, 301.
 Եշազամայ, Ton, 238, 246.
 Եշազամա — նոտ, Note, 250.
 Եշաբան, Orgue, 244.
 Եշիւոյթ, Phénomène, 3.
 Եշիսթ, Fer, 38, 69.
 Եշիսթագութ, Manganeze, 44, 69.
 Եշիսթագութ թթու-կանք, Bisulfate de soufre, 80.
 Եշիսթագութ, Bicarbonate, 285.
 Եշիսթական, Gémesus, 401.
 Եշիսթացի, Bicarbonate, 285.
 Եշիսթիս, Dextroside, 86.
 Եշիսթական առանցք, Axe secondaire, 28.
 Եշիսթ, Eriium, 38.
 Եշրորդ, Tierce.
 Եշրորդ մեծացյալ, Tierce majeure, 247.
 Եշրորդ փոքրացյալ, Tierce mineure, 247.
 Ետոպրեկան փող, Trompe d'Eustache, 259.

 Զամենիստան պինակ, Pile de Zamboni, 478.
 Զամենիստ, Masse, 15.
 Զամենի, Arsenic, 38, 73.
 Զինկ, Zinc, 38, 71.
 Զիրոնիս, Zincum, 39.
 Զամենիստան քրոպ, Emeri, 95.
 Զամենիթ, Observation, 2.
 Զամենիստ, Zodiique, 400.
 Զամենիստ լոյս, Lumière zodiacale, 247.
 Զամենիստանկան, Parallèle, 17.
 Զամենիստանկան ձեռ, — Զամենիստանկան, Parallelogramme, 119.
 Զամենիստ = Արտակ, Ressort.
 Զամենիթ էներգիան, Dynamite, 12.
 Զամենիթ, Force, Puissance, 4.

 Համական, Essential, 12.
 Համառանձնական մեքենայ, Machine d'Atwood, 197.
 Հարցուրաց, Hectogramme, 18.
 Հարցուրդ, Hectomètre, 10.

 Հաղաւութիւն, Interférence, 242, 325.
 Հաղաւութիւն, Contrast, 316.
 Հաղաւութիւն թթու, Imperméabilité, 11.
 Հաղաւութիւնական, Catoptrique, 317, 321.
 Հաղաւութիւն թթու, Catoptrique, 279.
 Հաղաւութիւն, Translucide, 262.
 Հաղաւութիւն, Capacité, 384.
 Հաղաւութիւն, Récipient, 43.

 Հաղաւուկի, Crownglass, 298.
 Համբառ, Trombe, 415, 541.
 Հաղաւութ, Membrane, Tunique.
 Հաղաւութ, Ecce 107.
 Հաղաւութիւն = Շամբուկ, Sureau, Sambose, 442.
 Հաղաւուկի, Diaphane, Transparent, 262.
 Հաղաւուկով լույս, Feu follet, volage, 346.
 Հաղաւութ երիսխ, Fer de fonte, 70.
 Հաղաւութ, Infexion, Diffraction, 327.
 Հաղաւութ, Acide, 48, 77, 78, 79.
 Հաղաւութ օքիցի, Oxygène, 37, 43, 82—98.
 Հաղաւութ, Manganeze, 44, 69.
 Հաղաւութ ազունի, Membrana du tympan, 238.
 Հաղաւութ, Caisse du tambour, 258.
 Հաղաւուկ, Tympan, Tambour, 258.
 Հաղաւուկ, Thorium, 39.
 Հաղաւուկ = Հաղաւութ գիշաց, Cerf-valant, 123, 539.
 Հաղաւուկի թթու, Acide oxalique, 87, 106.

 Համառանձնականի, Chronomètre, 211.
 Համաչց, Horloge, 210.
 Համենիսի, Roue dentée, 135, 210, 230.
 Համենիս, Verdet, 106.
 Համենիս մեխ, Roue dentée, 135, 230,
 համենիսը, Eau forte, 83.
 Համենիս, Négatif, 445.
 Հաղաւութ ազունի, Lentilles convergentes 283.

 Լիտիոն, Ytrium, 39.
 Լիմեն, Limein, 39.
 Լիմբից, Indigo 114.
 Լուս, Sun, 489.
 Լիմբին, Iridium, 38.

 Լազուլիք, Lapis lazuli, 97.
 Լազուլ, Lazne, 113.
 Լասեն չի, Bottelle de Lase, 463.
 Լասեն, Lanthanum, 38.
 Լազուլիք, Langutte, 233.
 Լազուլ զայն, Indigo 292.
 Լայդեն չի, Bottelle de Leyde, 463.
 Լիտր, Litre, 10.
 Լիթիոն, Lithium, 38.
 Լիչենցերիսկան պատկեր, Figure de Lichtenberg, 457.
 Լիոր, Livre, 18.
 Լյու, Lumière, 261.
 Լուծառմ, Dissolution, 35.
 Լուսական, Halo, 345.
 Լուսական = Լուսակեր.
 Լուսագրութիւն, Photographie, 312.
 Լուսակեր, Phosphore, 38, 60, 89, 101.
 Լուսակեր թթու, Acide phosphorique, 89.
 Լուսակեր ոքիցի, Oxide phosphorique, 89.
 Լուսական թթու, Acide phosphoreux, 89.

 Լուսականի, Photomètre, 266.
 Լուսաւութ սենեկ, Chambre claire, 312.
 Լուսաւութիւն կոյ, Gas d'éclairage, 99.
 Լուսաւութ, Allumette, 61, 89.
 Լուսաւութիւն, Acoustique, 225.
 Լուսաւութ գոյզ, Couleur complémentaire, 295.
 Լուսակ, Lapis lazuli, 97.

- խախոց**, Présure, 115.
խազափի թթվա, Acide tannique, 106.
խանդուր, Persan, Romaine, 130.
խառնուրք (քիմիկան), Combination, 34.
խարիս, Base, 48, 77.
խաչարին սենուկ, Chambre obscure, 312.
խեցյալքի, Cancer, 461.
խիճ, Gomme, 108, 113.
խիչ, Caillou, 90.
խիճապակի, Flintglass, 298.
խոշոշի, Linacon, 258.
խմածին, Silicium, 38.
խուռան թթվա, Affinité, 35, 115.
խեժորի թթվա, Acide malique, 106.
խողովակի, Tabac.
խոզգլուխան, Solénoïde, 519.
խոյ, Bélier, 401.
խոհուացիստինի, Hygroscopique, 191, 417.
խոհուաչիք, Hygromètre, 410.
խոհուապիտինի, Hygrométrique, 191.
խոհուան թթվա, Humidité, 416—420.
խոհուց զար, Gas des marais, 99.
խոռորդական, Declinatore, 426.
խոռորդ, Déclinaison, 435.
խոռորդ զննական, Aberration sphérique, 274.
խորոշաբար, Cube, Cubique, 28, 29.
խոտափոյ, Latex, 255.
խոսցացի, Condensateur, 368, 466.
խոտթթվա, Densité, 19, 161, 162.
խորի, Cinabre, 34.

չափելող չերծովթիք, Chaleur latente, 360, 380.
չափութիք, Porosité, 15.
չափորի, Pores, 15.
չափորինի, Gravitation, 17.
չափորութիք, Baromètre, 169, 174.
չափորութթվա, Gravité, Pesanteur, 5, 16.
չափրի, Antimoine, 38, 73.
չառու, Volume, 9.
չառուաչիք, Volumètre, 160.
չառուում, Diffusion, 19.
չառամեխի, Cyanogène, 103.
չիման, Iris, 200.
չիման, Arc-en-ciel, 343.
չիմանի զար, Arc-en-ciel, 343.
չիման խուարին, Ecliptique, 401.
չիմարկան թթվա, Acide sulfuréox, 85, 86.
չիմարդյ, Sulfure, 85.
չիմարտ, Sulfate, 85.
չիմարուար, Sulfite, 85.
չիմարյ եթերի, Ether sulfurique, 110.
չիմարյ թթվա, Acide sulfurique, 45, 85, 86, 87.
չիմարյ թթվուարկան պրիփի, Sulfate de fer, 80, 85.
չիմարյ թթվուարկան պրիփիքի, Sulfate de protoxide de fer, 107.
չիմարյ թթվուարի, Sulfate de potasse, 80.
չիմարյ թթվուարի, Sulfate de chaux, 94.
չիմարյ թթվուարուար, Sulfate de soude, 93.
չիմարյ ծաղիկի, Fleurs de soufre, 58.
չիման, Absorption, 190.
չիմանը, Soufre, 37, 58, 98, 102.
չիմարկանաբի, Sulfure de carbone, 102.
չիմարկարիքի, Sulfure de fer, 85, 98.
չիմարկարին, Sulfure de potassium, 102.
չիմառուարմի, Outremer, 98.
չիմուի, Robinet.
չիմումի, Infusaires, 14.
չիմուի, Liquide, 21.

չոպին, Cadmium, 38.
չոպինի, Goniomètre, 45, 101, 222.
չոպունի, Goniomètre, 45, 101, 222.
չոթի թթվա, Acide laitique, 107.
չոպուր, Potasse, 91.
չոպի, Potasse, 91.
չողի-սպակի, Verre de potasse, 90.
չոպին, Potassium, 38, 66, 91, 102, 491.
չողինի պրիփի, Oxide de potassium, 91.
չողին, Calcium, 38, 68.
չողմանական թթվա, Galvanisme, 473.
չողմանական թթվա, Galvanoplastique, 492.
չողմանական թթվա, Galvanomètre, 492.
չողմանական թթվա, Quercitron, 113.
չողմի, Chêne, 25, 166.
չողուանան թթվա, Statique, 118.
չողուանան ջայինին, Moment statique, 129.
չողուանան, Liquide, 21.
չոյց, Einzelde, 437.
չոյցնի, Foudre, Tonnerre, 539, 540.
չոյցքրու, Caillou à feu, 90.
չոյցնի, Stable, 142.
չոյնակ, Vert, 292.
չոյնակ ներկ, Couleur verte, 114.
չոյնան որիչ, Régulateur, 371.
չոյոր, Plomb, 38, 72.
չոյորուաչիք, Verre de plomb, 90.
չոյորեայ, Plumb 17.
չոյորուարոր, Soie de Saturne, 106, 494.
չոյոյ, Bleu, 292.
չոյոյու թթվա, Acide prussique, 104.
չոյոյու ներկ, Couleur bleue, 114.
չոյոյու, Beurre, 115.
չոյուուոր, Régulier.
չորդէսկան լուսի, Plongeur cartésien, Lédon, 156.
չորիք, Scorpion, 401.
չորերթանակի, Sclérotique, 300.
չորերթանի, Sclérotique, 300.
չորեթանան թթվա, Myopie, 304.
չորիկնան, Rabia, 95.
չորիւսու, Grèle, 423, 544.
չորիսի, Grésil, 424.
չորմի, Rouge, 292.
չորմի ներկ, Couleur rouge, 114.
չորմիքսու, Bois rouge, 114.
չորմիսկի, Vermillon, 73.
չորմիսկի, Carmine, 13, 114.
չորմիսկի, Carmine, 13, 114.
չու, Argile, 95.
չուիչ, Craie, 68, 94.
չենզուարուան թթվա, Zoologie, 3.
չենզուարուան, Zodique, 400.
չենզունուոր, Quintal, 18.
չենզունի, Centre, 28.
չենզունուոյս զորոթթվա, Force centrale, 204.
չենզունուան շարժում, Mouvement central, 201.
չենզունուան զորոթթվա, Force centrale, 202.
չելլըն, Gallon, 11.
չեռուիքի, Loth, 18.
չեռ ծանրութթվա, Centre de gravité, 139.
չերին, Cérium, 38.
չեմփեթի, Cartilage arytenoïde, 236.
չիմու, Cyanogène, 103.
չիման, Cyanogène, 103.
չիման թթվա, Acide cyanique, 104.
չիման թթվա, Acide cyanique, 104.
չիմոցիք, Caustique, 279.
չիմանունի եղ, Huile de Cannelle, 112.
չիմանուական, Hémidirique, 31.

- Ախուարք, Phenombre, 263.
 Ախուարքեր, Pénomènes, 263.
 Ախորնի լոյ, Huile de citron, 112.
 Ախորնի թթվ, Acide citrique, 106.
 Ախ, Chaux, 93, 103.
 Ախուարքի, Verre de chaux, 90.
 Ախուարք, Spath calcaire, 31, 94.
 Ախ, Mastix, 112.
 Աշուտքական ազ, Sel de Glauber, 32, 93.
 Աշուտքական, Glaucinum, 28.
 Աշղամացի, Iodatate, 444.
 Աշխագոյ, Siphon, 177.
 Աշխ, Poiss., 18.
 Աշխ, Balance, 401.
 Աշտիքանթիկ, Statique, 118.
 Աշտիք, Balance, 18, 143.
 Աշխուարքի, Epiglyptie, 256.
 Աշխարհական, ազուր, Oscillation, 225.
 Աշխայցց, Bonnule, 438, 436.
 Աշխ, Vierge, 401.
 Աշխակ, Silax, 58.
 Աշխակի, Corvilligne, 194.
 Աշխակ արդ = Աշխակի, Convexa,
 Աշխակ արդ չափ, Miroir concave, 272, 275.
 Աշխակ արդ պարզ, Convex, 272, 275.
 Աշխակ, Agrégat, 13.
 Աշխակ, Camus, 422.
 Աշխակամին, Agrégation, 26.
 Աշխակափիս, Camulo-strata, 423.
 Աշխակ երիք, Fer forgé, 70.
 Աշխ, Gomme arabique, 188.
 Աշխ, Lin, 114.
 Աշխեն, Calcium, 38, 68, 93.
 Աշխեն պրիմ, Oxide de calcium, 93.
 Աշխ, Gramme, 18.
 Աշխիք, Graphite, 57.
 Արին բնիւթ, Double réfraction, 235.
 Արինքի, Birefringent, 335.
 Արինց. Sel double, 80.
 Աշխաւ, Cohésion, 22, 23, 164.

 Հայուարքարք, Kilogramme, 18.
 Հայուարք կոմ, Kilomètre, 10.
 Հայուարքամին, Milligramme, 18.
 Հայուարքամին, Millimètre, 10.
 Հայի, Fusion, 359.
 Հախմա, Inclinaison, 436.
 Հայուարքամինթիկ, Conductibilité, 395.
 Հայուարք, Conducteur, 453.
 Հայուարք, Conducteur, 395, 396, 443.
 Հայուարքաթիկ, Système, 29.
 Համազգի, Homogène.
 Համազդր, Équivalent, 37, 40, 41, 54.
 Համակրականթ աշխ, Encré sympathique, 71.
 Համազարք, Symétrie, 10.
 Հայիք, Miroir, 74, 268—278.
 Հակաց, Nourr., 231.
 Հակացացի, Ligne aocuale, 232.
 Հակառամթիկ, Report, 194.
 Հակուրումանթիկ, Mineralogie, 3.
 Հակուրյիք լոյ, Las minérale, 82.
 Հակուրյիք, Equateur, 402, 437.
 Հակուման, Solidé, 20.
 Հակումանիք, Prism, 283.
 Հակուոց, Aurora australis, 544.
 Հակթ պառակար, Plan-concave, 285.
 Հակթ պառակի, Plan-concave, 285.
 Հակիքական, Rectogramme, 18.
 Հակիքառնիք, Rectomètre, 10.
 Հակիքառնիք, Centigramme, 18.
 Հակիքառնիք, Centimètre, 10.
 Հակուրուման, Isodynamique, 439.
 Հակուրումին, Équilibre, 118.
 Հակուրումանթիկ, Équilibre, 118.
 Հակուրումանթիկ, Isochimie, 408.
 Հակուրուման, Isotherme, 408.
 Հակուրումթիկ, Isotherme, 407.
 Հակունիք, Fluide, 20.
 Հակունիք, Télégraphe, 512.
 Հակունութիւն, Télégraphie, 512.
 Հակունութ, Telescope, 318, 321.
 Հակունութիւնական, Telescope terrestre, 320.
 Հակունութիւն, Preshypopie, 304.
 Հակունութապիս, Fontaine d'Héron, 186.
 Հակունութ զարուի, Boute d'Héron, 185.
 Հակունութ, Tonique, 246.
 Հակունութ, Quinte, 247.
 Հակուն, Molécule, 12.
 Հակունութ, Moléculaire, 22.
 Հակունութ, Aurora boreale, 543.
 Հակու, Foyer, 273, 287.
 Հակու, Résumément, 240.
 Հակու, Son, 238.
 Հակունիք, Biophore, 483.
 Հակուն, Courant, 478.
 Հակ, Vent, 411.
 Հակ ըբանութ, Moussons, 414.
 Հակ առարկան, ինժեներ, Vents alizés, 413.
 Հակունութ, Globe de feu, 247.
 Հակունութ, Pyromètre, 350.
 Հակու, Pompe à feu, 185.

 Հայի, Ton, 238, 246.
 Հայուարքարք, Ligament de la glotte, 256.
 Հայուարք, Diapason, 244.
 Հայուարքամ, Glotte, 256.
 Հայուարք, Sonomètre, 251.
 Հայուարքամին, Gamme, 248.
 Հայուարք, Diapason, 244.
 Հայուարք իսի, Gomme élastique, 113.
 Հայի դրամթիկ, Force attractive, 5.
 Հայուարք դրամթիկ, Force attractive, 5.
 Հայու.թիկ, Attraction, 17, 22, 35.
 Հայուարքամինթիկ, Expansibilité, 364.
 Հայուարք, Expansion.
 Հայուարք, Tension.
 Հայ, Forme, Figure, 9.
 Հիման, Prôle, 91.
 Հիմ, Poix, 113.
 Հիմ, Neige, 423.
 Հայ, Taie, 16.
 Հայ, սպուտ, Spath fusible, 38.
 Հայու, Poisson, 401.

 Հայուարք = Լիսենիկ, Poule, 136.
 Հայուարք, Bayou, 267, 287.
 Հայուարք առարք, Actinomètre, 297.
 Հայուարք առարք, Rayonnement, 387.
 Հայուարք ոչ էլեկտրոնթիկ, Chaleur rayonnante, 387.
 Հայու, Graisse, 111.
 Հայութ թթվ, Acide sébacique, 111.
 Հայուարք(ի), Porcelaine, 96.
 Հայութ զարում, Movement accéléré, 195—200.
 Հայուարք, Albumine, 114.
 Հայուարքամինթ, Compressibilité, 14, 166.
 Հայուարք, Pompe foulante, 176.
 Հայուարք, Pompe à compression, 184.
 Հայութ թթվ, Acide stéarique, 111.
 Հականիք, Pendule, 205—212.
 Հականիք, Balancier, 368.
 Հականիք, Balancier circulaire, 371.
 Հականիքամինթ, Théorie de vibration, 323.
 Հականիք, Oscillation, 205, 206.
 Հականիք, Vibration, 225, 226.

- Անցքեր, Alement, 427.
 Առաջնախճանքի, Magnétisme, 420.
 Առաջնախճանք, Capillarité, 162.
 Առանք, Caillé, 115.
 Առավելականիթիք, Acide paracyanique, 104.
 Առեկորդ, Présure, 115.
 Առավելքիք, Magnésie, 68.
 Առավելքիք, Magnésium, 38, 68.
 Առավելականիթիք պիտունք, Hémisphère de Magdebourg, 183.
 Առանձնիք, Axate, 37, 51.
 Առանձնիք, Manganeze, 28, 68.
 Առանձնիք գերարժիք, Peroxide de manganeze, 44.
 Առանցքիք, Violet, 292.
 Առարկան, Microscope, 214.
 Առարկիք, Callion, 90.
 Առայի, Խմբան, Տարր.
 Առաստաղ, Brocaillard, 421.
 Առաստաղ, Crayon, 57.
 Առայդ պրոպերթիք, Margaryl, 111.
 Առայդ պրոպերթիք, Acide margarique, 111.
 Առայր, Հայք, Veit humaine, 233.
 Առայքական որդիք, Légi de Mariotte, 172.
 Առարիք, Corpse, 9.
 Առարիք, Marche, 24.
 Առարիք էլեկտրանիք, Batterie électrique, 466, 480—484.
 Առարիք մագնիտիք, Batterie magnétique, 422.
 Առեկանիք եղ, Boile de girafe, 112.
 Առեկանիք, Améthiste, 90.
 Առեկանուր, Mellite, 30.
 Առեկարտրիք թիք, Acide mélittique, 87.
 Առենց, Métal, 43, 66.
 Առետազիքիք, Métalloïde, 43.
 Առելիքիք, Alunita, 33.
 Առելիքնախճանք, Mécénique, 118.
 Առելիքուր, Machine, 122.
 Առէդ, Brocaillard, 421.
 Առէր, Mètre, 10.
 Առէնցըր, Atmosphère, 166.
 Առէնքիք շարժում, Movement uniforme, 193.
 Առիզիք, Nonocorde, 251.
 Առիսորթիք, Combinaison, 24.
 Առիւկերուր, Milligramme, 18.
 Առիւմբոր, Millimètre, 10.
 Առիւտուր, Centre, 28.
 Առիւտուր, Coopé.
 Առիւտուր, Meridien, 425.
 Առիւր — Փոքր, Mise, 523.
 Առոց, Piston, 15, 176.
 Առուցիք, Barillet, 176.
 Արթիք, Poudre aux soucis, 73.
 Արտուր, Broca, 221.
 Արտուր լուսակ, Lanterne magique, 317.
 Արտուրիք, Molybdène, 38.
 Արտուրիք, Manganeze, 189.
 Արտուրիք խոր, Ventriculus Morgagni, 256.
 Արտուր, Martene, 258.
 Արտուրիք, Formyl, 110.
 Արդէց թիք, Acide formique, 107.
 Արտուրիք շարժում, Movement retardé, 193, 200.
 Արտուրիք, Jasse, 90.
 Արտուրիք, Propriété, 12.
 Արտուր, Adhézion, 22, 23.
 Արտուրիք, Sérice, 256.
 Արտուրիք, Endométrie, 36.
 Արտուրիք թիք, Endométrie, 56.
 Արդէց, Compasante, 119.
 Արտուրիք, Sodium, 38, 67, 93, 103, 491.
 Արտուրիք պրիմ, Oxide de Sodium, 93.
 Արտուր, Soda, 93.
 Արտուրիք-ապահ, Verte de soudre, 90.
 Արտուրիք թիք, Phénolatique, Protosulfite de potassium, 80.
 Արտուրիք, Protosulfide, 80.
 Արշիք, Empois, 108.
 Արտիք, Orange, 292.
 Արտուրիք թիք, Phénolatique, 308.
 Արտուրիք շարժում, Movement de projection, 200.
 Արտուրիք, Inducteur, 529.
 Արտուրիք թիք, Induction, 522.
 Արտուրիք թիք, Radiateur, 163.
 Արտուրիք թիք, Matière colorante, 113.
 Արտիք, Tapisse, 537.
 Արտիք թիք, Inspiration, 253.
 Արտիք, Nickel, 38, 71.
 Արտուր, Note, 250.
 Արտիք, Isomorphe, 34.
 Արտուրիք թիք, Isomorphie, 33.
 Արտուրիք թիք, Isomérie, 116.
 Արտուրիք արտուր, Argenton, Parkford, 21.
 Արտիք, Nitrum, 38.
 Արտուրիք, Orange, 30.
 Արտուրիքնախճանք, Thermomètre différentiel, 289, 290.
 Արտիք, Zincum, 62, 72.
- Ըստ բարեկամիք
 Ըստ թափանցիք, Paroxysm, 543.
 Ըստածիք, Eclat, 238.
 Ըստաց թիք, Acide fulminique, 164.
 Ըստաց աղիք, Mercury fulminant, 118.
 Ըստաց աղ, աղ, Gas fulminant, 51.
 Ըստ արտուրիք, Dynamique, 118.
 Ըստաց, Movement, 194.
 Ըստիքուր, Saphir, 35.
 Ըստուր, Sazur, 108.
 Ըստուրիք, Rhomboides, 21.
 Ըստուրիք, Rhombodélique, 21.
 Ըստուր, Serum, 115.
 Ըստուր, Trachée-artère, 225.
 Ըստուր, Locomotive, 273.
 Ըստուր, Battez à vapeur, 372.
 Ըստուր մեքենայ, Machine à vapeur, 368.
 Ըստուր, Vapor, 21, 363, 386, 382.
 Ըստուրում, Evaporation, 363.
 Ըստուր, Ombre, 263.
 Ըստուրիք, Balance circulaire, 371.
 Ըստուր, Friction, 214.
 Ըստուր, Tanguie, 562.
 Ըստուրիք շարժում, Forces tangen-tielles, 202.
 Ըստուրիք կախուց, Boule à tan-gente, 563.
- Արտուր խօսքում, Fermentation spirituous, 109.
 Արտուրիք, Tonkut, 72.
 Արիք, Or, 28, 75.
 Արտիք, Osmium, 28.
 Արտ, Lentille, 285, 306.
 Արտուր աղիք, Lentille, 285, 306.
 Արտուր աղիք, Os lentiforme, 285.
 Արտ, Pier, 10.
 Արտուր, Tonkut, 339.
 Արտուրիք, Octobre, 28, 29.
 Արտուր, Octave, 247, 248.
 Արտուրիք թիք, Dynamique, 118.

- Աղջուկիկ, Rectiligne, 194.
Աղջուկոց, Perpendiculaire.
Աղջուկի, Verticale, 16.
Աղջուկ, Perpendiculaire.
Աղջիկ, Once, 18.
Աղջուկ, Belemnite, 113.
Աղջուկի գոտուար, Convexe-concave, 285.
Աղջուկի շոյի, Mirair convexe, 272.
Աղջուկին, Uranium, 39.
Աղջուկ, Opale, 90.
Աղջուկ, Oxide, 48, 80.
Աղժիսացման, Oxidation, 48.
Աղժիսիկ, Oxidul, 80.
- Զեզոր, Nentre, 48, 77.
Զելուս, Métalluide, 43.
Զմանքը շարած, Mouvement inégal, 194.
- Զուշուկ, Armature, 432.
Զուշուկ, Cristal, 26.
Զուշուկ միքրո, Cristallia, 27.
Զուշուկ, Alumine, 20, 68, 95.
Զուշուկին, Aluminum, 65.
Զուշուկուրոր, Alumine, 68.
Զուշուկիչ, Explosion, 238.
Զուշուկնիկ, Accidental, 12.
Զուշուկ կոր, Fenêtre ovale, 258.
Զուշուկ կոր կումբի, Fenêtre ronde 238.
Զուշուկութիւն, Graine, 113.
Զուշուկ, Elément, 37.
Զուշուկ, Barium, 38, 68.
Զուշուկնիկ մանուկ, Bone de Barlow, 322.
Զուշուկնիկ, Béryllium, 38.
Զուշուկ, Solide, 20.
Զուշուկի, Bismuth, 38, 74.
Զուշուկ, Cuivre, 38, 72.
Զուշուկ, Bille, 16, 377.
Զուշուկնիկ չի, Bouteille de Bologne, 21.
Զուշուկ, Axier, 70.
Զուշուկ, Boxe, 38, 58.
Զուշուկ, Boîte, 58.
Զուշուկ, Vise, 123.
Զուշուկնիկ փայտ, Bois de Brésil, 114.
Զուշուկ, Bronze, 38, 64.
Զուշուկնիկ, Bromure, 83.
Զուշուկնիկ, Bromure, 83.
Զուշուկ, Bromate, 72.
- Զերումենիք, Fluide calorique, 400.
Զերումեր, Calorimetre, 481.
Զերումեք, Thermomètre, 14, 349, 356.
Զերումետրոգր, Thermométregraph, 404.
Զերումետրոմուկ, Thermo-multiplicateur, 289.
Զերումելերակնիկ, Thermo-électrique, 333.
Զերումելերակնիկ թիւն, Thermo-électricité, 333.
Զերումելիք, Chaleur, 5, 23, 349.
Զեր, Salt.
- Զենորիկ, Sandaracque, 113.
Զերումենիկ ճամաց, Press hydraulique, 147.
Զերումենիկ թիւն, Hydraulique, 216.
Զերումելիք, Hydroxide, 78, 98, 99.
Զերումելիք մեխուս, Զերումելիք մեխուս, Hydrogène carbonisé, 99.
Զերումելիք կանու, Acide hydrocyanique, 104.
Զերումելիք, Imperméable.
Զերում, Hydrat, 82.
Զերում, Hydrogène, 37, 49, 82, 98—101.
Զերում, Albrite, 94.
Զերումնիկ կոր սոյ, Balance hydrostatique, 157.
Զերումնիկ թիւն, Hydrostatique, 115.
- Զյունէիլուստրումէի, Infusoire, 14.
Զյունէիլ շիւն, Human aqueous, 301.
Զյունէիլ, Bone hydraulique, 220.
Զյունուր թիւն, Hydrodynamique, 216.
Զյունուր, Hydrophone, 16.
Զյունուր զակուկ, Cloche de plongeur, 11.
Զյունուր, Pump, 175.
Զյունուր, Vessem, 401.
- Զյունիկ, Résine, 112.
Զյունիկ, Réduir, 73.
Զյունսի խիչ, Caillou du Rhin, 90.
Հյունուր, Rhomb.
- Հյունուր, Rhodium, 28.
Հյունուր, Roncon, 114.
- Հոմի, Ambre jaune, 113, 442.
Հոյ, Escrime, 238.
Հանդիքում, Centigramme, 18.
Հանդիքու, Cestimètre, 10.
Հանհու, Cristal, 26.
Հանհուրու, Cristallia, 27, 300.
Հանհուրու, Eau de cristallisation, 82.
Հանհուր զոսի, Zones glaciales, 403.
Հանհու թիւն, Intensité.
Հարցիկ, Carnoline, 90.
Հելիր, Stève, 11.
Հեղանարդութիւն, 538.
Հեղանարդութիւն, 538.
Հելիք, Coin, 126.
Հելիք, Sélénium, 38.
Հեղեկուց, Siliciare, 85.
Հեղեկուուր, Siliciare, 85.
Հեղեկուն, Silicium, 38, 58, 90.
Հեղեկուն թիւն, Acide silicique, 90.
Հեղեկուն թիւն ազուրինիկ պրոխ, Silicate d'alumine, 95.
Հեղեկուուր, Silicate, 85.
Հելիու, Pilie, 476.
Հելիու, Siphon, 177.
Հեղեկունսոյ, Étoile flante, tombante, 347.
Հյուցու, Prism, 283.
Հյուցի, Mercure, 38, 74.
Հյուցի կում, Granule de mercure, 104.
Հյուցի օրու, Oxide de mercure, 43.
Հյուս, Soude, 92.
Հյուսիկ, Sodium, 38, 67, 92.
Հյուսու, Vermillon, 72.
Հյուսուկ, Grenat, 30.
Հյուսուս բրուս, Carthame, 114.
Հյուսուս, Fustet, 113.
Հյուսուս կում, Gérse, 73.
Հյուսուս, Storaç, 113.
Հյուսիկ հեմուկնիկ թիւն, Acide hyposulfurique bisulfuré, 79.
Հյուսիկ հեմու թիւն, Acide hyposulfurique sulfuré, 79.
Հյուսուսիկ, Strontium, 38, 68.
Հյուսուս, Plate, 235.
Հյուսուսիկ զութիւն, Force expansive, 22, 168.
Հյուսուսիկ թիւն, Expandibilité, 167.
Հյուսուս, Expressina, 22, 168.
- Հյուսուսիկ միչ, Cartilage thyroïde, 255.
Հյուսուսուր, Locomotive, 375.
Հյուսուսիկ, Cathode, 489.
Հյուսուսիկ, Cristal de roche, 30, 90.
Հյուսիկ զութիւն, Force répulsive, 5.
Հյուսուսիկ զութիւն թիւն, Force répulsive, 22.
Հյուսուսիկ թիւն, Répulsion, 22.
Հյուսիկ, Pouddre, 23.
Հյուսիկ, Cathion, 489.
Հյուսիկ, Vernie, 112.

- Անոնիսին, Vénusien, 30.
Առաջնամատ, Incidence, 230, 280.
Առարյութիթթառ, Acide hyperchlorique, 79.
Արբան, Anion, 489.
Արբանթաթթառ, Analyse, 26.
Արենալի, Anode, 489.
Արտիֆիսիան, Hexadre, 28, 29.
Արցինկ, Sextant, 271.
Արցոց, Védro, 11.
Արյութիթթառ, Saug-dragon, 114.
Արցուորդ, Voltomètre, 489.
Արցուորդիթթառ, Pile de Volta, 476.
Արքարմ, Wolfram, 39.
- Տակերթին, Daguerrotype, 240.
Տաճառ, Tasche, 38.
Տաշտանիչնութին, Pile à angles, 480.
Տակակրութ, Décagramme, 18.
Տականդղը, Décamètre, 10.
Տականդութին, Décigramme, 18.
Տականդութին, Décimètre, 10.
Տարածութին, Ductile, 20.
Տարածութին հեղուկ, Fluide élastique, 20.
Տարածութինթթառ, Dilatabilité, Expansionibilité, 14, 168.
Տարածութին, Etendue, Dimension, 9.
Տարր, Élément, 37.
Տարրագեղիք, Chimique, 4.
Տարրագեղիթթառ, Chimie, 4.
Տեսարանթթառ, Optique, 261.
Տեսակարգութին, Poids spécifique, 19, 157, 187.
Տեսակարգ շերժմաթին, Chaleur spécifique, 283.
Տեսապար, Optomètre, 305.
Տեսաթեառ անկին, Angle visuel, 305.
Տերպուզիուս, Chlorophylle, 114.
Տեղակրութ, Décagramme, 18.
Տեղակրութ, Décamètre, 10.
Տեղակրութ, Décigramme, 18.
Տեղակրութ, Décimètre, 10.
Տիոթիում, Diathermane, 393.
Տիոն, Titane, 38.
Տիոթին, Didinium, 38.
Տէկարտութթառ, Botanique, 3.
Տէկոնիթ, Fibre végétale, 114.
Տէկուս, Potasse, 91, 92.
Տէրու, Giarance, 114.
Տէրութ, Topaze, 32.
Տրանսիսթին, Diagonale, 120.
Տրանսիսթին, Dioptrique, 315, 318.
Տրանսիսթթառ, Dioptrique, 279.
- Բանթինին, Ruténium, 38.
- Վակուութ առանք, Rétine, 301.
Վակուութին, Rétine, 301.
Վազոպիսին եղ, Haine volatile, 112.
Վազում, Evaporation, 277.
Վազուս, Réflexion, 240, 267, 393.
Վազուսիթ, Réflecteur, 318.
Վալ, Tarsus, 401.
Վառմ, Dispersion, 297, 393.
Վառուց առց, Lentille divergente, 283.
Վառութին, Crysophore, 383.
Վառութին, Psychromètre, 419.
Վաթ, Eau de vie, 110.
Վազ, Vase, 429.
- Վախիթին, Biophore, 483.
Վախութին, Sanguine.
Վարփին, Packford, 21.
Վազուսին, Potassium, 38, 60.
Վաթութին, Tempér. Ouragan, 415.
- Վախութանթթառ, Métamérie, 117.
Վախութանթթառ համական, Pendule compensateur, 211, 353.
Վարդ, Erythe, 2.
Վարձութթառ, Expérience, 2.
Վարչ, Soufflet, 222.
- Վազիկան, Calcédoine, 90.
Վազութինթթառ, Glycéril, 111.
Վանդիթթառ, Quantité.
Վանին, Kanna, 11.
Վաստակ, Carré.
Վատորց, Quartz, 247.
Վարուց, Sel fossile, 103.
Վարութին, Os pétreum, 259.
Վազութինթթառ, Acetyl, 105.
Վազութուոր, Acétimètre, 161.
Վազութիթթառ, Acidité sérique, 103.
Վազութիթթառ առաջապարփառ, Acétate de plomb, 106.
Վազութիթթառ առաջապարփառ, Acétate de cuivre, 106.
Վազութին, Camphre, 112.
Վելութին, Kilogramme, 18.
Վերոնդղը, Kilomètre, 10.
Վերիուս, Chimie, 4, 34.
Վերիուսին, Chimique, 4, 34, 35.
Վեր, Chloré, 38, 62, 89, 98, 103.
Վերոնդղը թթառ, Chloracide, 78.
Վերոնդղը, Chlorure, 85.
Վերոնդղը թթառ, Acide chloroacé, 103.
Վերոնդղը, Chlorure de chaux, 103.
Վերոնդղը, Eau chlorurée, 83.
Վերոնդղը, Chlorure, 83.
Վերիթթիթթառ, Acide chlorique, 29, 89.
Վերիթթիթթառ թթառ, Chlorate de potasse, 44, 89.
Վերիթթ, Chlorite, 85.
Վերոնդղը, Chlorure de sodium, 103.
Վերոնդղը, Chlorate, 83.
Վերու, Violon, 253.
Վետորց, Quart, 11.
Վրու, Chrome, 38, 71.
Վրութին, Safra, Curcumæ, 114.
- Օդորութին, Climat, 104, 407, 409.
Օդուանց, Ballon aérostatiqve, 53, 189.
Օդուրիս, Hermétique.
Օդուրիս ջրաց, Foul à vent, 184.
Օդուրութթառ, Aérostatiqve, 166.
Օդուրութ, Machine pneumatique, 178.
Օդուրութթառ, Aerodynamique, 222.
Օդուրութին, Ballon aérostatiqve, 53, 189.
Օդուրիսուոր, Thermomètre à air, 288, 290.
Օդուրու, Aerolithe, 69, 347.
Օդուրութթառ արևատեսկ, Météorologique, 7.
Օդուրութթառ արևութթառ, Météorologie, 7.
Օդուս, Ozon, 460.
Օդուս, Oke, 18.
Օդուրիթին, Cartilage cricidé, 255.
Օդութին, 161.
Օդի, Eau de vie, 110.
Օդուս, Empois, 108.
Օդրիսան, Opriment, 13.
- Վերքութուոր, Fernamhoue — Պրոպիտիթթին
վարչ
- Վերութին, Fluo, 38, 65.
Վերոնդղիթթինթթառ, Spathe Zinc, 65.
Վերփար, Phosphore, 38, 80.
Վերփարուց, Phosphure, 85.
Վերփարութ, Phosphorus, 85.
Վերփարութ, Phosphate, 85.
Վերոնդղիթթինթթառ, Table de Franklin, 461.

